



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով

ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

L 6 n
J 39



Yasuk

11

Ա 282

ՊԱՏՈՒՄԱԿԱՆ ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՆԻ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԾ

ԲԱՑՈՒՄ

1860—1870 ԱՄԱՅ


25 ՕԳՈՍՏԱՄ 1860 — 23 ՅՈՒՆՎԱՐ 1870



Կ. ԳՈԼԻՍ

ՅՊԱԴՐՈՒԹԻՒՆ Մ. ՄԱՐԵԱՆ

1890



Առաջնական և առաջին գույք
Տար. Ա. Վահաբյան (360)
բառով և պատճեն
պատճենահանության մասնակից

Առաջնական և առաջին գույք
Տար. Ա. Վահաբյան (360)

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ



ԱԶԳԱՅԻՆ ԳՈՂՈՎԱՅՑ

1860—70



RT-0001

28 41

4 39-40

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎ

Ն Ի Ս Տ .

25 Օ Գ Ո Ս Ո Ս 1860

Ի ՄԵՇ ՄՐՑԱԽԻ ԱԶԴԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐԿԱՄԱՆԻ

Ն Ա Խ Ա Դ Ա Հ Ո Ւ Թ Ե Ա Մ Բ

Տ. ԱՄՐԴԻՆ ՄՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ

Ծ.

ԱՆԴԱՄՈՑ ՄԵԽԱԳՈՅՆ ՄԱՍԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ



1.

Ժամը 5 ¼ մի՛ Մայրաք ողարիս արդէն
շնորուած 150 Երեսփոխաններուն 120 էն
աւելին եւ անզամամիցաց յանկին մէջ նշա-
նակեալ 68 Անդամակիցներուն՝ 60 էն աւե-
լին ներկայ ըլլալով, Սրբաւագ Պատրիարք
Հայոց իմացուց ժողովին, որ Ահամանազրու-
թեան պահանջած Երեսփոխանաց մեծագոյն
թիւը՝ ներկայ ըլլալով տառանը բացուած
է : (1)

(1) Ազգային Ընդհանուր ժառանիվ կը բար-
կանայ 220 Ազգային Երեսփոխաններէ որոնց-
մէ 160ը Պօլսի թաղերու և Եկեղեցեաց կովմէն
ընտրութ, և 60ը Առաջնորդանիստ զաւա-
ներուն կոզմէն ընտրուալ :

Ընդհանուր ժողովին մէջ Ազգային Երես-
փոխանաց անզամամից են:

Նախ՝ Ազգային Կեցրոնական Վարչութեան
անդամներն՝ Կրնական ու Քաղաքական ժո-
ղովներուն եւ չըս Տեսուչ Խորհուրդներուն
անդամներն ու Թագական Խորհուրդներուն Ա-
տենապետները :

Երկրորդ՝ Ազգին կամ Տէրութեան ժա-
մայութեանը մէջ զիստուոր պաշտօնով մը
պատուալ անձինք որոց արժանականութիւնը,

2.

Առժամանայ Քաղաքական Ժողովին Ասե-
նազերս Մեծ, Առաջօն Մուրահա Առաջ ճե-
տեւեալ գեղեցիկ ատենապանութիւնը կար-
գագ :

Մեծապատի Երեսփոխանք եւ Երեսփո-
խանաց Անզամամիցը :

Այս Պատկ. Ընդհանուր ժողովը՝ որուն
անզամները բազմաց ձամոք՝ Աստուծոյ ճայ-
նոր կոչեր է հոս, կաւետէ մեղի ու կապահո-
վէ որ ընդհանուր Ազգը ամենայն սիրով ըն-

Ազգին կամ Տէրութեան կողմէ վկայեալ կը
համարուի, ինչպէս են, Եկեղեցական զասէն՝
Պօլսի զամուող Եպիսկոպոսները, Պօլսի Եկե-
ղեցեաց քարտիզի Վարդապետներն ու Աւագե-
րիցները. Ուռումնական զասէն՝ ազգային մա-
տենապետներ, վկայեալ բժիշկներ, պիտաւոր
զամաստներ, լրազնապետներ. Քաղաքական
զասէն՝ վերին պատօնաւորաց աստիճանակից-
ներ, Արքանի ժողովց անզամներ, Բ. Դրան
Դիմաներուն մէջ Տնօրիններ եւ թարգմանա-
պետներ, ազգային կամ Արքանի հաստատու-
թեանց մէջ անօրիններ, ուստիմապետներ. Զինորական զասէն՝ վերին սպազից աստիճա-
նակիցներ : (Տե՛ս Զրդ. յօդուած 1860ի Սահ-
մանապրութեան) .

Մ. Դ.

գուներ է զԱզդացին Սահմանադրութիւնը, քանի ձայնից բազմութեան է անոր առաջին հիմնական սկզբունքը :

Երբ Ազգ մը այս օրինաւոր սկզբան վրայ կիմնեալ Սահմանադրութեամբ մը կը կառավարուի, քանի որ անկէ չի խոտարի, որ աւուր անոր կենսապահ տարերը կարբինան ու կը գորանան եւ զանի կենսանի կը պահեն յափանեան :

Յիշաւի արա Սահմանադրութիւնը երբ Ազգի մը մէջ մտնալ կուղէ, գեռ չը մտած, անոր առնեան մրցկացից սեւ ամսակը կիրեւ անորնը անսկը սրուաւելի սրուաւելի զիտես թէ ամեն բան տակն ու վրայ պիտի ընեն. իսկ երբ կը մտնայ Ազգին մէջ, ետեւէն արեւու պայծառ լոյս, մը ձգաւ անէն ան ու երկիւզ փարատելով պրոտերէն այն ազգին հօրդմանին վրայ սիրոյ, խաղաղութեան եւ միաբանութեան եւ առաջոյն գեղեցիկ ծիստանը կը նկարէ, եւ այն լուսով միտքերը կը լուսաւորուին, դադափարները մը նորոգուին, սրուերը կ'արքանան, մզկնախանձ ողին կը մարի, կրօնական ձըշմարիտ զգացու մեկը կը զարգանան, եւ ամեն հայ մի եւ նոյն բարուց՝ մի եւ նոյն բնաւորաւեան՝ մի եւ նոյն մայրենի ընդունի կը տիրանայ, միջապէ նոյն լուսով երբեմն միւայն իւր իրաւունքը ճանչող անհարա կոկի իւր պարտիբը ալ ճանչնան, նոյնիքն երբեմն միայն իւր պարտիբը ճանչող խեղզը կոկի իւր իրաւունքն ալ ճանչնալ :

Ազգային Սահմանադրութեան իւր հետ մերած սիրոյ, խաղաղութեան ու միաբանութեան յայտնի նշանը չէ՝ մի արգեօք, որ այսօր այսչափ հարիւրաւոր անձնութ զիտեսնը իւր զիտեսնամբը, աստիճանաւորը իւր աստիճանով, հարուստը իւր հարուստ թեամբը մի խրիտուուզ՝ հոս հաւաքուեր եւ հաւասար իշխանութեամբ ու իրաւունք ձեռք ձեռքի տարով՝ Ազգային գործերուն բարուց կառավարութեանը միջոցներ կը մտածեն. Զմայելի՛ տիսարան :

Իրաւունք Հայոց զարապուին է այսօր, պէտք է որ ամեն Հայ տօնէ հանդիպի այս

օրը, ամէն հայ մէկ մէկու չնորդաւորին, առ մէն հայ ուրախութեան ու սիրոյ համրոյքներ մասուցանեն իրարու, եւ Հայոց պատմուաթիւնը շարտնակող տիտուր ու վճատեալ գրից սփոփի ու սրասապնդի.

Այս Ընդհանուր ժողովը՝ իրեւ Ազգին օրինաւոր ներկայացուցիչը, մէկ քանի զիսաւոր գործեր ունի կատարելու այսօր :

Ա. Ազգին Սահմանադրութիւնը ստորագրել :

Բ. Իւր Դիւանը կազմել, այս պաշտօն արգելու վարժ ու ուսումնական անձնութ ներէ :

Գ. Կրօնական ու Քաղաքական ժողովները հաստատել, անձնուելու, բանկիրուն ու աշխատասէր անձններէց՝ Երբ ժամանակը ներէ, քուէարկութիւն եւ քուէամարը սիրոյ կատարել, ապա թէ ոչ միայն քուէարկութիւն ընելով, քուէամարը իւր Դիւանին յանձնել, որ երկու քննիչ ալ անձնելու իւր հետ մինչեւ վաղ կատարէ, եւ անոր արդիւնքը Ձեզ եւ համօրէն Ազգին սովագրութեամբ հրատարակի:

Դ. Գործն է Ընդհանուր ժողովին առաջ մասնակիւայ Քաղաքական ժողովոյ համարն առնուել. Այս ժողովոյ համարն արգելու պատրաստէ. Ընդհանուր ժողովին կը մեայ որոշել ե՞րբ եւ ինչ միջացաւ առնուը :

Երբեւ Ասենապես առժամանակեայ Քաղաքական ժողովին, առ այժմ այսափ մը միայն կիրացնեմ Ընդհանուր ժողովին որ, մըր ժողովն ամէն Հնագլարթի անխափան իւր նիստերը կընէր Սրբազնն Պատրիարք Հօր Փառերեցութեամբ եւ իւր անզամոց առաւելութեամբը, բնչուց ներկայութեան վրաքը կը վկայէ. թէ որ միայն մէկ անգամ մեծացոյն մաս չունենազգ՝ չի կրցաւ իւր նիստը մնել, նոյն պակասը լիցնելու համար երկու նիստ ըրաւ արտօնույթ կարգի, եւ առանկ շարունակ աշխատութեամբ քիչ ժամանակի մէջ Ազգային շատ զորենքը կատարեց, շատ հինգամ վէճեր հարացեցաց, հարիւրի շափ հըրամանագիրներ առնելով Բ. Իւնէն զանազան գործոց համար զանազան երկիրներ խաւ-

րեց, ասոր ալ իւր աստինապրութիւնները կը վկայեն։ Այս ժողովին օրովր էտիրնէ-Դրան գերեզմանատան ցաւալիք դէմորը պատահեցաւ։ Այս ծանր դէմորին մէջ ալ, թէ՛ Ք. Իրան եւ թէ՛ Դեսպանատանց հետ ժողովը այնպէս զգուշաբեր վարուեցաւ ու խոնեմութեամբ բանակցեցաւ անոնց հետ թէ՛ բանի եւ թէ՛ դրով, որ հայուսակիրդներնիւ ամօթապարտ մնացին, եւ զԱզգացին սեպահմանութեան անրդունարարից իրաւունքը արինութեամբ պաշտպանելով ու մօսալուտ զունդին ապահովելով Ազգը փառաւոր յազդութիւն մը գործած եւ դա։

Մեր Օգոստափայլ Կայսոր ի՞նչ բարեկամութիւն, ի՞նչ սէր կը ցուցնէ սուար Տէրութեանց նէ՛ անոր հպատակ գտնուող ժողովրդոց զլուխներն ալ ի՞նչան հաւատաբիօն հարազատ հպատակութեան, պարտաւոր են նոյն բարեկամութիւնը՝ նոյն մէրը ցուցնել անոնց։ Որովհետեւ մէր Ազգը միշտ իւր վէհափառ Տիրոջը բարեկամին բարեկամ եւ թըշնամունին թշնամի ճանչցոտ ած է եւ երբէք չուզերի հերթ ճանչցուի, ասոր համար առամանակիւր Քաղաքական ժողովը համաձայն համար թեամբ որոշեց որ, ամէկ ետեւ մէր Վեհափառ Կայսոր բարեկամ Քաղաքառաց անուան տօնախմբութեան ամիմով Ա. Պատրիարք անոնց Դեսպաններուն չնորհաւորութեան մարդ խաւրէ. ուստի Լատինացւոց Օգոստոս 15ին՝ Քաղցիացւոց Կայսիր Նարոյէօն Գ.ին անուան չնորհաւորութեան համար մարդ խաւրիու ժամանակ չտնենալով հետեւեալ օրը յատուկ համամիւր մը յատունց իւր խընդակութիւն Քաղցիացւոց Դեսպաննին, եւ անմիջապէս պատասխանը ստուցաւ, յորմէ տեղեկացնը թէ. Մբազան Պատրիարքին նամակը կերչին աստիճան հանելի եղեր է Դեսպանին։

Կը ցանկայ առժամանակեայ Քաղաքական ժողովը, որ իւր այս հաստատած քաղաքավարական ասվարութիւնը անխափան պահուի առանց որ եւ է ամիսկալութեան՝ բաց ի՞ փոխագարձ սիրոյ մը, քանզի մնի բոլոր ակնկալութիւնները պէտք է որ միայն մնի ու-

րուաւոր Տիրոջմէն րլլան, որ մնացի երբէք չի զանար իւր չնորհը, երբ մննէք անկէ իրաւամբ ինդրեմք եւ ինդրելու կերպը զիտնամբ։

Թէ՛ որ զործ մը կար որ առժամանակեայ Քաղաքական ժողովին վրայ չափազանց ծանրացած էր, կը ձնշէր զանի իւր ներքեւը, միշտ արգելը կըլլար անոր սեննելիք զործերուն եւ վերջապէս կը յուսահաստեցնէր զանի, առակին գործն էր այն։

Այս ժողովը յիրափ շատ ներ օրեր անցուց, բայց երեսուն հազար դրչէն աւելի փոխառութիւն ընելու չի համարձակեցաւ։ առական չնանաց որ Ազգին պատուին դաշնելիք բաններ ալ չի պատահին՝ իրեն օգնական առնելով Տնտեսական ժողովին մինչեւ ուսուռ քաջալութեամբ զիմանցով կեցազ մէկ քանի անձնուէր անձնիքը։

Նաև չմէ կընար առանց լիշելու անցնիդ մնր ժողովի անզամներէն մէկ բարերարին մարդուիրական դորձը։ Այս բարերար անձը սեննելով որ Հիւանցանոցին հացագործը բաւական անձնելիք ունենալով, ամէ չունի կարողութիւն ապառիկ հաց առաջ Հիւանցանոցին այնշափ բազմութեանը, ինքն ուրիշ հացագործ մը երաշխաւոր բլլարդ պանց հացի թըուզ մինչեւ այսօր ոչ միայն այն տեղի ազգացին խնամոց կարառանենիրը, ամէ եւ մէջի Դպրոցին հարիրաւոր աշակերտները։ Արգարեւ Ազգին ասանկ ներ օրերուն օգնութեան համանու ընտիք անձնելք ընդհանուր Ազգին խորին չնորհանկալութեանը արժանի են։ Կը յուսամբ որ զարիք Քաղաքական ժողովը չի պիտի կըէ այս նեղութիւնները՝ գոնէ աղջացին հին սուրբերէն մնացած մնացուումարը սասկեր հետզհետէ հաւաքեով, մինչեւ որ նոր աղջացին սուրբը հաստատուի բատ Սահմանադրութեան։

Վերջապէս առժամանայ Քաղաքական ժողովն ուրախութեամբ կաւետէ Զեզ, որ Ազգին այսչափ տարիներէ ի վեր վափարած ժամանգաւորաց դպրոցը եւ Գիշերութիւնի աղջրկանց վարժարանը պիտի կընայ վերջապէս հաստատուիլ, Քանզի այս երկու հաստա-

թեսնց ծախուցք համար մեծ նպաստ եղաւ. այս օրերս առաջարարության բարեկամութիւնը մը կողմանէ քանի մը անշարժ կալուածներ չընտրվելիք Ազգին, որոց ցուցակիր աղդամին կայուածոց նոր առաջարար մէջ Սահմանադրութեան ցուցուցած ճամփարվ արձանազրեցինք. Կը մնայ Ազգին ապահով միջացներով արդիանաւորել զայն կալուածները, եւ իրենց նպաստակին արժանապէս ծառայեցներու միջոցները անօրինել.

Հնա առժամեայ Քաղաքական Ժողովը իւր եռամսեայ փշքիկ ծառայութեան վրայ համաստ տեղեկութիւն մը տալէն յետոյ կը հրաժարի իւր սրաշտունն եւ. կը յանձնէ զամի այս օրինաւոր Ընդհանուր ժողովոյն, որան ձեռքը աւանդաց է Ազգը իւր բրու գործերը, թէ՛ Կրօնական եւ թէ՛ Քաղաքական եւ անիէ կանչկալէ տակ ետեւ երջանիկ ապագայ մը իւր բարոյական ու նիւթական զարգացմամբ՝ չնորհի. ն Առաւեճոյ :

3.

Այս պատուական առենարանութեան վրայ, որ բոլոր ժողովականոց վրայ մեծ ազգեցութիւն ընկելով սրտերնի զուութեամբ եւ ազդեցնին ու բախութեան արաստու քոյլ լցուց, ՄԱՍԻՆ Լրազրյն Խմբագիր-Տնօրինն ալ հետեւեալ չնորհակալութեան ու շերձը կարդաց Ընդհանուր ժողովին կողմէն :

Մեծ տոպատիւ Առենապետ

Առժամանակ Քաղաքական Ժողովին .

Հայոց Ազգին առաջին անգամ օրինաւորապէս ներկայացնող այս մեծ եւ Պատկանելիք Ժողովին թիւն ըլլալու պաշտօնն արդարեւ ծանր եւ զժուարին էր նուռասափս համար՝ թէ որ առժամանակեայ Քաղաքական Ժողովոյ նկատմամբ ունեցած զգացումը՝ առանաբարակ բոլոր ժողովականոց ալ զգացումն ըլլալուն երջանիարար վատահ չըլլալի:

Այս զգացում, կը փութամ ըսեկու, գունդթեան զգացում է. Այս մեծ Ժողովին բոլոր անգամներն որ Ազգին վատահութեան պահանջի ինքը կը կրեն իրենց վրայ, եւ ամէնն ալ Ազգին սիրով վասեալ, անոր վերքերը գարմանելու, կարօտութեաները լցնելու, անգրութեանը, բարեկարգութեանն ու յառաջիմութեան աշխատելու նու իրական պաշտօնով հոս գումարուած են, այս բարեխորհուրդ անգամոց ամէնն ալ կ'ըսեմ. Զեր կարգացած տեղեկազրին մէջ Ազգային Սահմանադրութիւն կառապես դորժազրութեան սպասառած բարիմներուն վրայ ըրած ողջամիտ խորհրդառութիւններնու գ արտանց համոցու ած լրպատի իրենց գոնունակութիւնը կը յարանին Ձեզ՝ մանա անդ անոր համար որ գուք այդ ազնամական իմաստներուն համաձայն վարուեցաք Զեր պաշտօնին մէջ.

Այս, ՄԵՆԱՊԱՏԻ ՍՄԵՆԱՊԵՏ, Դուք արժամանապէս կ'սարեցիք Զեր ազգասիրական պաշտօնն, եւ ընդհանուր Ազգը գոն ըրիք, Զեր Ժողովը, թէպէտ եւ առժամանակեայ, թէպէտ եւ կարճառու, բայց արդինաւոր եղաւ մեծամեծ ծառայութիւններով. Դուք որ Սահմանադրապէս հաստատուած Ժողով մը չէիք, այսու ամենայինի Զեր պաշտօնը կարիք երածին չափ Սահմանադրութեան արամացրութեանցը համեմատ վարելու ջանացիք, նիստերնիդ կանոնաւորապէս շարունակելու մէջ կարգ կանոն պահելով եւ նշութիւն գործածելով. Դուք Զեր պաշտօնին չափ եւ կիր դրիք իրաւունքն ու արդարութիւնը, եւ անձնական կրից ու կողմանասիրութեան չի ծառայեցիք. Դուք ծանր եւ փափուկ պարագայներու մէջ Ազգին պատիւն ու իրաւունքը արիարար պաշտօնացիք բոլոր աշխարհի առջեւ. Եւ որ ամենէն մեծ ու փառաւորն է, Դուք՝ Ազգին զարգացմանն ու բարորութեան միակ հիմ ճանացուած Սահմանադրութեան առաջին գործադրին ըլլալու պարեմնեքը ժառանգեցիք՝ Ազգային Երևսիսիանաց ընարութեան համար ամէն փոյթ եւ ջանք ի գործ դնելով.

և Զեր անկեղծ աշխաղութիւնը նուիրելով Սահմանադրական Յանձնաժողովին :

Ասոնք ամէնք տեսաւ Ազգն եւ ուրախ եղաւ . Աւասի իւր խորին չնորդակալութիւնը Զեղի կը նուիրէ :

Ենորհակաղ ևմք նաեւ ի խորոց սրտէ այն առատապիշտ Բարեբարէն՝ որ մեծագումար երկամուտներ Ազգին չնորդէր է այս օրերս , Ընծայարան մը եւ աղջկանց զարդոց մը բանակու համար պէտք եղած ծախուց առատորէն նպաստելու մոօր :

Կը յուսանք որ այդ երկու ազգօգուտ հասաւառեթեանց հիմնարկութիւնը քիչ ժամանակէն տեսնելու բարզաւորութիւնը կունենանք , եւ այն ժամանակ այդ առաքինի անձն անունն ալ , պէտք է բարեյիշատակ Լազարի , Մուրասոյ , Խաղփանանի եւ որիի առնց նման բարեբարներու փաստուր անուանց կարգը անցնի :

Ենորհակաղ ևմք նաեւ այն միւս Բարեբարէն , որ Հիւանդանոցի խոճայիներն առանց հացի չի թողելու . համար իւր պաշտպանութիւնը չնորդնեց ազգասիրաբար :

Նմանասպէս չնորհակաղ ևմք Տնտեսական ժողովոյն պաշտօնը կատարող այն քամի մը ազգասիր յարգիկներէն , որոնք այս նեզ ժամանակին մէջ՝ ազնիւ անձնութութեամբ Ս. Փրկչի Հիւանդանոցին ու Դպրոցին հոգտարարութեան պաշտօնը շարունակել եւ չի կնքան :

Վերջապէս չնորհակաղ ևմք մեր Ամենապատի Սրբազն Պատրիարք Հօրմէն , որ Ազգին օգտին ու պատույն համար փորձով յայտնի ըրած անձնութութեամբն եւ Ազգային Ահմանձնադրութեան գործադրութեանը համար տնեցած անկեղծ փութովն ընդհանուր Ազգին սէրն ու երախտաւորութիւնը զրաւածաւած է :

4.

Այս Ու գերձը նոր լմացեր էր , երեք Երեսինական մուան ներս , եւ մէկը Անորհրդաբանին մէջ աեղը զրուած զրաւածաւանին քոզ

երթալով , Ատենապիտու Ազաթօն Մկրտիչ Ազային հետ խօսիլ սկսաւ :

Այս անձը կըսէր թէ ինքը կրօնական ժողովոյ անդամոց համար բուէ չի պիտի տայ . այլ միայն Քաղաքականին համար պիտի տայ . վասն զի , կըսէր , կրօնական ժողովին ընտրութեան կերպը ուրիշ կերպ է եղիքը ձեռագիր տեսրակին մէջ , եւ եաքը հիմակուան կերպին փոխուելով ներկայացւեր է Ընդհանուր ժողովին , եւ Ընդհանուր ժողովն ալ խարուելով վերջին կերպը ընդուներ է եղիքը , զոր ինքը չընդունիքը : Այս անիմաստ եւ անհիմն առարկութիւնն ընդովին Ատենապիտու պատասխան տուաւ , թէ ըսած խօսքերն անտեղի են , թէ Ամենազրութիւնն Ընդհանուր ժողովով կարգացւած եւ Ազգին բոլոր Եփեղեցականներէն , Ամրանակարներէն , եւ ժողովրդեան երեւելիներէն գոհութեամբ ընդունուած է առողացրուած է . թէ խարուելու եւ խարուելու խօսքերն ընդհանուր Ազգին նախատիներ են և պէտք է ազնունք ետ առնու , ազար թէ ոչ ինքը ոչ Երեսինու կըսաւ Ազգին , եւ պէտք տալ : Երբ Ատենապետը տեսնաւ ու առարկութէ կը յամասի տակաւին իւր կարծիքին վրայ . պարտաւորեցաւ յայտնել բանց ժողովականոց , որոնք լսենուն պէտք ամէնք միաձայն արհամարտեցին ու մերժեցին առոր այս անտեղի դիտութիւնն եւ ըսած անիրաւ պահանջումը թէ ժողովն հաւանութիւն տայ իւր ըսածին եւ միանգամայն իւր քուն ալ ընդունուե :

Ասոր վրայ առարկողն այլալած ու շփոթած ժողովին Իրահէն զուրս ելաւ զնաց : Ասոր ետեւէն գուրս եղան նաեւ հետը ներս մրտանող երկու Երեսինու անձներն ալ , որոնք Ազգին առջեւ բարի համարում ունեցող եւ յարգելի անձնութ ըլլալով , առաջնին հետ զուրս ելլենին միանուր տպաւորութիւն մըրաւ բոլոր ժողովականց վրայ :

5.

Այս գէպէն ետեւ՝ Ընդհանուր ժողովն

իւր Դիւանը կազմելու ձեռք զարկաւ զավտանի քուէարկութեամբ , եւ հետեւեալ չըս անձինքն ամեննէն աւելիք քուէ սասանալով՝ Ընդհանուր ժողովով Դիւանին անդամ ընդուռեցան :

**Առենապետ ՍԵՐՎԻՏԵՆ ՀԱՅԵՏԻ
Փոխանորդ ՄԻՆԱՍԵԱՆ ՄԻՆԱՍ ՀԱՅԵՏԻ
Առենագալի ԱՂԱՐ ՕՐ ՄԿՐՏԻ ԱՂԱ
Փոխանորդ ԹԻԹԻՒՏԵԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ**

Դիւանն արագէս կազմուէլէ ետեւ , Մեծապատի Աէրիշիւն էֆէնամին իւր ընկերներուն հետ պաշտօնին զլուխն անցնելով իւր եւ անոնց կողմէն չնորհակալ եղաւ . Ընդհանուր ժողովին հետեւեալ խօսքերով :

Ունորհակալ եմ ժողովին մեղի ըրած պատուէն , եւ այս ցուցուած վասանութիւնն արգարացնելու համար մեր ձեռքէն եկած ջանքը պիտի ընենք :

Այս պաշտօնը ընդունելովնին կըսապաննք նաև . Զեր փառմանէ չէ թէ մի՞ն ցործոց Վարչութեան մէջ պէտք եղած ձեւաւութիւնը , այլ նաև ազգային խնդրոց մէջ համամիտ տեսալունքն :

Մենք պաշտօն ունինք՝ ոչ միայն ՚ի նախնական մեղի աւանդուած կրուքնին պաշտապանել , այլ եւ ամէն պարագալի մէջ բոլոր խնդրիները մի եւ նոյն նապասիկ ծառայել տալ , այն է ազգային ոգու զորքացու մը . ու զի մը՝ որ միամինքն իւնի կը կրուքնացնելու , եւ զոր պիտի այսամաննը համաձայն նեղուել տալու . նախ՝ դարուու ոգույն եւ ընթացքն նետ , եւ երկրորդ՝ մեր բարեխնամ Տէրութեան ունեցած ազգային պարտաւորութիւններուն հետ , օստար միջամտութիւն չընդունելու :

Ահա մեր կարծիքը : Կրունաք ըսել որ Զերն ալ նոյնն է , եւ այսպէս համամիտ ոգույն մի եւ նոյն ընթացքը կրունք ունենալ ի յասաջինութիւն եւ ի պայմանութիւն Աղջիս »)

6.

Առանք ըսելին ետեւ , Մեծարքոյ Առեւ-

նապետոր քիչ մը տառչ պատահած զէպքին վրայ գառնալով , հարցուց թէ՝ Եկեղեցական Ս. Հարք ի՞նչ կարծիք ունին կրօնական Ժողովով ընտրութեան մասին քիչ մը յառաջ եւ զած դիտուութեան վրայ :

Ամենէն առաջ նախկին Պատրիարք Ամենապատի Տ. Յակոպ Ս. Արք-Եպիսկոպոսոր պատասխան տուաւ , թէ Սահմանադրութեան որոշած կերպոր բոլոր եկեղեցականք սիրով եւ առնութեամբ ընդունած են թէ օրինաւոր եւ թէ պատաւուալոր ըլլալուն համար , ուստի եւ չնդպաննիր այս մասին եղած որ եւ է առարկալութիւնները : Խոյն պատասխանը տուաւ նաւեւ . Ամենապատի Սրբազնն Պատրիարք Հայոր , եւ անոր ետեւէն բոլոր Եկեղեցականները , ուեկոննիր թէ Աղջային Սահմանադրութիւնը իրենք ընդունած ու ստորագրած ըլլալով , անոր մէջ պարունակեալ կանոններուն զէմ բան չնն ընդունիր :

Եկեղեցական դաստին այս համաձայն յայտարարութիւնը կասկածի հետաքննի պաշտապանելու , այլ եւ ամէն պարագալի մէջ բոլոր խնդրիները մի եւ նոյն նապասիկ ծառայել տալ , այն է ազգային ոգու զորքացու մը . ու զի մը՝ որ միամինքն իւնի կը կրուքնացնելու , իւրաքանչիւրին քանի սանուեցան ու սրահն մէջ առաջ գրաւած տուփերուն մէջ ձգուեցան , կրօնական Ժողովոյ անգամոց համար պատաւած քառէներն զատ տուփի , եւ Քաջաւական Ժողովոյ անգամոց քուէները զատ տուփի մէջ :

Քուէարկութիւնը ըմնալուն , Առենապետոր առաջարկեց Ժողովին որ քուէնամարք երկար գործ մը ըլլալով՝ հետեւեալ օրուան մնայ , եւ ասոր համար Ժողովը յատուկ տեսալուներ ընտրէ . որ Դիւանին հետ միանալով կատարեն , Ժողովը միամայն խնդրեց որ քուէնամարք իւր ներկայութեանը կատարուի , թէ որ քանի մը ժամուան մէջ լմնալը

կարելի էր, և ընտրութեանց արդիւնքը նոյն սրբ հրատարակուի :

Սլաս քուշնամարը, և երկու ժամու մէջ լինալով, հետեւալ արդիւնքը տուաւ :

Անդամը կրօնական ժողովոյ .

Բուէ

- 1 Նախկին Պատրիարք Յակով Սրբազնան 106
- 2 Ս. Երուսաղեմայ Փոփս Սահակ Վարդ 143
- 3 Յափաննէս Վրդ. Աթեան 131
- 4 Մանուէլ Վրդ. Պէջոպուի 108
- 5 Յովաննէս Վրդ. Ղայաթիոյ 73
- 6 Տ. Յովաննէս Խւակիւտարու 145
- 7 Տ. Յովաննէս Հիմնքեարաբէյնանեան 139
- 8 Տ. Դէրոդ Խազիւղի 135
- 9 Տ. Դէրոդ Մայր-Եկեղեցեայ 129
- 10 Տ. Դրիգոր Աձէմեան 109
- 11 Տ. Դրիգոր Պէշիթայի 108
- 12 Տ. Արտասահէս Սամաթիոյ 98
- 13 Տ. Փիլիպոս Սամաթիոյ 71
- 14 Տ. Երեմիա Խազիւղի 70

Անդամը Քաղաքական ժողովոյ .

Բուէ

- 1 Էջորդ Պէլ Երամեան 138
- 2 Խօրասաննեան Պետրոս Ամիրայ 118
- 3 Ազաթօն Դրիգոր Էֆէնարի 113
- 4 Պալեան Կարապետ Ամիրայ 98
- 5 Ազաթօն Մկրտիչ Ալու 98
- 6 Ալթռուն-Տիւրրի Էֆէնարի 93
- 7 Նորատոննեան Յայորիկ Ալու 90
- 8 Տատեան Ցովնաննէս Պէլ 85
- 9 Ալրմիշէն Էֆէնարի 85
- 10 Միասաքեան Վարդիրն Ալու 83
- 11 Մինասեան Մինաս Էֆէնարի 83
- 12 Փափազեան Միրիծան Ամիրայ 79
- 13 Օտեան Պօլս Ալու 77
- 14 Այգատեան Յովաննէս Ալու 73
- 15 Ապանեան Ստեփան Պէլ 73
- 16 Մարկոսեան Դրիգոր Էֆէնարի 70
- 17 Նորատոննեան Միմոնիկ Ալու 63
- 18 Ենքիուղեան Մանուէլ Ալու 68
- 19 Ետզուպեան Ետզուպ Էֆէնարի 67
- 20 Ասպրո Սահակ Էֆէնարի 57

Այս ցանկին մէջ կը տեսնուի որ Ընդհանուր ժողովոյ Դիւանին անդամներէն երեքը, այսինքն Ատենապետը, Փոխանորդը և Ատենապարիը Քաղաքական ժողովին ալ անգամ ընտրութեան տրամադրութեանցը նացիկով Քաղաքական ժողովոյ Դիւանին անդամութիւնը Ընդհանուր ժողովոյ Դիւանին անդամութիւնը, հարցուեցաւ. Քրիստոն թիւն ըլ կրնար համաձայնիլ, հարցուեցաւ. Քրիստոն թիւն թէ ո՞ր կուցեն ընդունիլ, Աէրովչէն էֆէնարին եւ Ազաթօն Մկրտիչ ազան ու զեցին Դիւանին մէջ մնալ, ուստի համարեցան Քաղաքական ժողովոյ Դիւանին անդամութիւնն, Մինաս էֆէնարին Քաղաքական ժողովին մէջ մնալու յանձնառու ըլլարով, անոր տեղը Ապանեան Ստեփան Պէլը, Դիւանին անդամութեանը մէջ Մինաս էֆէնարին ետեւ աւելի քուէ տայացած ըլլարով Ատենապետի Փօխանորդութեան, հրաժարեցաւ Քաղաքական ժողովին եւ Դիւանին մէջ մնանելու յանձնառու եղաւ :

Այս պատճառու վերցիշեալ Քաղաքական ժողովոյ անդամոց ցանկին մէջ նշանակեանին ետեւ, կարգաւ աւելի քուէ ստացաց երեք անձինը Ընդհանուր ժողովին հաւանութեամբը Քաղաքական ժողովոյ անդամութիւնը անձանեցան, եւ այսպէս Դիւանին երեք անգամներուն հրաժարելին յառաջ նկած պակասը լուսնայով, Քաղաքական ժողովին հետեւալ կերպով կազմուեցաւ.

1 Երամեան Դէրոդ Պէլ

- 2 Խօրասաննեան Պետրոս Ամիրայ
- 3 Ազաթօն Դրիգոր Էֆէնարի
- 4 Պալեան Կարապետ Ամիրայ
- 5 Ալթռուն-Տիւրրի Էֆէնարի
- 6 Նորատոննեան Յայորիկ Ալու
- 7 Տատեան Յովաննէս Պէլ
- 8 Միասաքեան Վարդիրն Ալու
- 9 Մինասեան Մինաս Էֆէնարի
- 10 Փափազեան Միրիծան Ամիրայ
- 11 Օտեան Պօլս Ալու
- 12 Այգատեան Յովաննէս Ալու
- 13 Մարկոսեան Դրիգոր Էֆէնարի

- 14 Նորաստոնելիւն Միմօնիկ Ազա
 15 Նէվրոզիւն Մանուէլ Ազա
 16 Եազուպհան Եազուպ Էֆէնտի
 17 Ապրո Մանակ Էֆէնտի
 18 Եղիազարեան Յովհաննէս Ազա
 19 Մուզանեածեան Յովհաննէս Ազա
 20 Փէտիմիապհեան Մանակ Ազա

Ընդհանուր ժաղովոյ Դիւանն աղ հանձնեալ կերպով կազմուեցաւ .

Առենապիս	ՕԵՐՎԻԶԵՆ ԷՖԵՆԱԻ
Փոխանորդ	ԱՍԼԱՆԵԱՆ ԱՏԵՓԱՆ ՊԵՏ
Առենապիր	ԱՐԱՐՈՆ ՄԿՐՏԻՉ ԱՂԱ
Փոխանորդ	ԻԹԻՒՃԵԱՆ ԿՈՐԱՐՈՒՏ ԱՂԱ

Այս գործովն թիւնները աւարտելէն ետք Ատենանը գոցուեցաւ .

Պատրիարք կ. Պոլսոյ

ԱՄՐԴԻՍ ԱՐՔ-ԵԳԻՏԿՈՒԹՅՈՒՆ

Առենապիտ	Փօխ. Առենապիր
Ա. Ա. ՀԵՎԵՆԻ ԵՍ. .	Ա. Ա. ՏԻՎԻԹԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԲՆԴՀ. ԺՈՂՈՎ

Ն Ե Ր Ա Տ Ա Ռ .

Տ Ա Կ Ա Տ Ե Բ Ե Ր 1860

Ի Մ Ա Յ Ր - Դ Պ Ր Ո Ւ Ք Վ Ա Յ Ո Ւ Խ

Ն Ա Կ Ա Տ Ա Ռ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՍԱՐԳԻՍ ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻՈՐՔ

Ա Տ Ե Ա Վ Ե Տ Տ

Ո Է Ր Վ Ի Զ Է Ն Լ Յ Է Ն Տ Ի

1.

Հ մին , 75ի չափ երեալիուսն եւ 30ի

չափ ալ նպամտկից ներկայ ըլլալով . Ընդհանուր ժողովոյ Ասենապետ Մեծապատիւ Սէրմիչն կիբէնախն Դիւանին զլուին անցաւ . Եւ երբ խօսքը Սրբազն Պատրիարքին ուղղելով յայնաց թէ թէպէս ժողովը բացուելու համար պէտք է որ Ժողովակինաց մեծագրին մասը ներկայ գտնուի . Երբ երբ կարեւոր անօրինութիւններ ըլլալ ընելիք , ներկայ է որ Ժողովը բացուի , իսկ որոշում չկրնար ըլլալ . մինչև որ ներկայ չը գտնուելով Ժողովականու կարծիքն ալ չառնուի . Աւատի կը թնանք իրօսի աւատը , բայց չենք կընար որոշել . կընանք , քաշորիութիւն ընել Քաղաքական Ժողովին հրաժարող հնագ անձանց տեղը ուրիշ էինք անձինք բնարիու և . Ա. Ասենապետը մ'ալ Բնողանառը ժողովոյ համար , բայց չենք կընար քաշուու փը բանաց մինչեւ որ ներկայ չը գտնուող Ժողովականաց քուէն չառնուի :

2.

Ցեսոյ հետեւեալ ատենախօսութիւնը ըստ Ասենապետը .

« Ներկայէք որ Ասեանը չի բացած , այս ժողովին վերաբերեալ քանի մը պարագայնեալու վրայ քանի մը բան զրուցեմ :

« Թէ որ Ժողովականը ամէնքնին ալ առանձ կ ժողովներու մէջ գտնուած ըլլայինք , թէ որ ամէնքնին ալ Ժողովներու ատենական սովորութեանց ընտելացած ըլլայինք , այս զրուցիլքներու աւելորդ կը համարուէնք , բայց զիստեմ որ մէջերնին զեռ շատ անձինք կան որ առաջուց ծանօթութիւն ունենալ կու զեն աւենական սովորութեանց , ինչպէս որ ես ալ զիստեմ կուզեմ մեր ժողովին յարմար երեւած սովորութիւնները , որպէս զի երբ մամանելը զայ զործածերու , անսեղի չերեւան , ու մէկուն ալ այս նայուածքով դժարը չի դայ :

« Ամէն ժողովի մէջ Ատեանը՝ Ատենապետը կը բանայ , ժողովականաց Ասենապետը

գրական թիւը սոտուգելէն ետքը : Մեր Սահմանադրութեան մէջ օրինաւոր թիւը՝ ինչպէս որ զիտէք՝ 111 է . մինչեւ որ այս թիւը ներկայ ըլլայ , որոշում մը չը կրնար ըլլայ ժողովն կողմէն , ինչպէս որ այսօր : Ասոր համար Ասենապետը միշտ պիտի զիտնայ ո՛ր եւ է միջոցաւ մը երեսափառաններուն ս'թշափը ներկայ լիւալ , եւ այս միջոցն է երեսափառաններուն ստորագրութիւնը տանել ներկայութեան յօսուկ զրբի մը մէջ : Երեսափառաններեան պաշտօնը ներկայ գտնուելով մէկը կրրանց միայն փաթէ , եւ չէ թէ որ կարծիքը կամ քուէն ուրիշի մը տալով , թէի այս ուրիշ Երեսափառան մը ըլլայ : Երեսափառաններն իրենց ստորագրութիւնը տալէն ետքը : եթէ արձիկն կատաց կատաց որոշման ժամանակ կործիէ ի որ տասնի թիւը մնացած չըլլայ : թէ որ պարզ խնդիրներու մէջ քանի մը Երեսափառանի պակալիք ժողովն ընթացքին չը կրնար զայչի նէ , ինչպէս որ կիմանաք , անանկ ծանր խնդիրներ կրնան ըլլալ , որ անոնց լուծմանը համար պէտք է օրինաւոր թուոյն ներկայութիւնը : Ասոր համար հարկ կըլլայ որ Ասենապետը միշտ զիտնայ ո՛չ միայն հերզը , այլ նաև զայողը : Արենին Երեսափառան մը չը կրնար ժողովն մակնիլ , մինչեւ որ Ասենապետին չի հարցնէ եւ անոր համար թիւնը չառնէ : Ասենապետին խանմութեանը յանձնաւած է ժողովը շարունակի կամ միցնիլ , ինպրայ մը որոշմանը համար օրինաւոր թիւ մնանալ , եւ ուրիշ խնդրոյ մը համար այցափ խառութիւն չի բանեցնել : Ասենապետը իր Երեսափառան՝ ո՛ր եւ է Երեսափառանի համար է , բայց իր Ասենապետ՝ զլուխ է ժողովին , եւ անոր կառափար թիւնը ժողովի իրեն յանձնած է . ինքը խօսք կուտայ , մէկէն խօսքը կը բառնայ , բառթիւն կը հրամայէ , եւ այլն : Ուրին պէտք է որ բոլոր Երեսափառանաց քով դանայ՝ ոչ միայն ձեռնուութիւն , այլ եւ կամոնաց հնագանգութիւն :

« Թէ որ Ընդհանուր ժողովի մը համար հրանէր երթայ Երեսափառաններուն , ու անոնցն պէտք եղած թիւը չիրայ , ու այս պատ-

ճառաւալ թէ որ ժողով չըլլայ , ի հարկէ յանցանքը չեկողներուն քով է , բայց ըստ որում ժողովի իրաւունք չունի իր անգամները պատմելու , իրեն պարտավն է միայն ընտրովներուն զիտցնել առանց բանաւոր պատճառի չեկողներուն անունը . Ուրին նարկ ու պարտք է չեկող Երեսափառանէ մը զրով խնդրել ինչ պատճառով չիրայ :

« Թէ որ խնդրի մը լուծելու համար Երեսափառանաց օրինաւոր թուոյն ներկայ զըտնակիլ հարկ է նէ , ընտրութեան համար քուէրգիւթիւն ընկելու մասին կրնայ ժողովը մը անոնց ներկայութիւնը չի վնասուել , ու միայն քուէներուն օրինաւոր թիւը ստորագրու համար , զրով ալ Երեսափառաններուն քըտէն ընդունիլ , մանաւանդ երբոր ստիպուական առթի մը մէջ գտնասուի ըլլալիք ընտրութիւնը , ինչպէս որ այսօր : Այսօր օրինաւոր թիւը ներկայ չը զանուելուն համար պիտի բանեցները այս միջոցը , բայց բացակայ քըտէարգիւթիւնը միանի ընտրութեան մասին ընդունելիք է , ուրիշ առթի մէջ զործազրելիք չէ :

« Ինչպէս որ զիտէք , Ասենապետն Ատենամը բացածին պէս , նախ խօսք կուտայ Ատենապերին՝ Ասացին նասին ատենապրութիւնը կարգավոր : Կարգացուելէն եաքը ժողովականներուն կը հարցնէ թէ զիտովութիւն ունին ատենապրութիւն վրայ , թէ որ պըրազբեկը բան մը տեսնուի , պրազբեկ կուտայ , ու եաքը ժողովին կուտայ զայն :

« Ժողովի մը ոյժը իր մեծագոյն մասին մէջն է , եւ իր օրինաւոր որոշումը մեծագոյն մասին որոշումն է : Ի՞նչ եւ է որոշում միշտ քուէրգիւթիւնը կրլլայ . բայց քուէրգիւթիւնը երկու կերպ է . մէկը զազտնի միշտ յայտնիք . զազտնի քուէրգիւթիւնը ինչպէս որ մինչեւ հիմա զործազբեցնիք՝ անանկ է . բայց թէ որ ամեն որոշում զազտնի շուէրգիւթիւնը ըլլայ : ո՛չ ժամանակ կը բաւէ , ո՛չ ետեւէ եաւել ըլլալիք բանի մը որոշումները կրնան ըլլալ . ուրին շատ տեղ յայտնի քուէրգիւթիւնը զործազբեկ հարկ է , ինչ-

պէս ատենապրութիւնը ընդունելու կամ չընդունելու համար եւ այլն եւ այլն : Յայտնի քուէարկութիւնը ընկերու համար քանի մը միջացներ կը գործածուին . ինչպէս ձեռքբերնեն վեր վերցնել տալ եւ համրել կամ ուսքի վրայ հանել . ձեռքբերնին վեր վերցնութերուն ու չի վերցնութերուն , կամ ուսք կլազներուն ու չի լողներուն թիւր լազգատեղով՝ խոկոյն միծագոյն մաօք որ կողմէ ըլալը՝ արտինըն ի՞նչ որոշում ըլլ-ուլ կը գիտուի :

« Թէ որ աճանկ պարագաներ կան , որ թէ գաղանի եւ թէ յակոնի քուէարկութիւն կարելի է բանեցնել , անոնց որ կիրաք բանեցնելլ ժողովը կ'որոշէ առաջարկութեան մը համեմատա :

« Նմանապէս սովորութիւն է ժողովոց մէջ , որ Դիւանը՝ ընտրութիւն մը ըլալու առթիւն մէջ՝ արժանաւոր ու յարմար անձանց ցուցակ մը ժողովին կառաջարկէ . ոչ միայն այն ցուցակը ընդունիլիք կամ շնորհածիլլ ժողովին ձեռքն է , այլ նուի՝ շատ որոշ քուէն պատ է ոչ մէկը պարաւորութիւնը ունի այն ցուցակին հետեւելու . աճանկ ցուցակ մը ցուցներուն աղէկութիւնը աս է որ՝ քուէները կ'ամփոփէ ու ընտրութիւնը կը դիւրացնէ :

« Ժողովի մը որոշմանը առաջարկութիւր խնդիրներն Ատենապետը պիտի կարգադրէ . ուրեմն պէտք է որ Ընդհանուր ժողովը գումարուել ։ Ժամանակը՝ Ատենապետը զիսնայ ի՞նչ բանի համար գումարուելիքը : Օրինաւոր հառ իրողը Ա. Պատրիարքն ըլլալով պէտք է որ Սրբազնոր հրատիրէ . բայց պէտք է որ Նմանապէս Դիւանն ալ հրուէրը չի կացած զիսնայ ի՞նչ խնդրը համար ժողովակիքը : Այս յարաբերութիւնները ընդունուելու ժամանուր ժողովոյ Դիւանին մէջ եւ Ա. Պատրիարքին կամ ուրիշ օրինաւոր հրատիրութիւնը մէջ՝ ի՞նչպէս պիտի ըլլայ՝ Սահմանապրութիւնը չէ որոշած . ու առաջ փորձին կը թողում մեղի յայտնել ասոր յարմարագոյն կիրաք , եւ ասոր համար Դիւանը Ա. Պատրիարքին հետ կը խորհրդակցիք :

« Առանք պիտի ըլլան մըր ժողովին իր Դիւանին հետ ունենալիք յարաբերութիւն-

ներն եւ իր ընթացքին կամունքը . Առանք հիմակուրնէ ի դորձ դնելու կ'ակարիքը :

« Առոնց վրայ զիտողութիւն ընկերու իրաւունք ունի ժողովը , որն որ կրնայ ընկեր ասէլ եաբքի նամանն մէջ : Թէ որ զիտողութիւն մը չի պատահէր , ժողովը զանոնք ընդունած կը սեղուի :

3.

Երբ ժողովականը համութիւն տաւին ժողովը ըստուելու , Պ. Ատենապետը իմդրեց Ատենապրէն որ նախընթաց նոստին առենապրութիւնը կարգայ :

Ատենապրութիւնը կարգացուեցաւ . ոչ ոք դիտազութիւն ունեցաւ ընկերու բաց ի Ատենապետէն , որ աւեցնել տաւառ սա խօսքն ալ . « Ներկայ ժողովականը ալ՝ Կրնականը և եւ Աշխարհականը ձարնակից եղան Յառ և Կոր Սրբազնն եւ Ա. Պատրիարքի ըստած- ներուն » :

4.

Տատեան Առաքել Էֆէնտին բողոք մը տուաւ Դիւանին՝ Քարաքական ժողովի անդամներն համեմատական տառաերթեամբ ընտրուելուն դէմ : Բողոքը կարգացուեցաւ , բայց ոչ ոք կամեցաւ ընդունիլ բաց ի մէկ երիտ ժողովականներէ : Այս բողոքին վրայ ալ կարծիքն հարցուի ըստաւ Պ. Ատենապետը ներկայ չի գտնուող երեսփականաց :

5.

Յետոյ Քաղաքական ժողովէն հրաժարող կինդ անձանց հրաժարական նամակներն կարգացուեցան իրենց ամսաթուոյն կարգաւն , որք են :

1. Պալեան Կարապետ Ամիրայ
2. Արքասանձեան Պետրոս Ամիրայ
3. Եղիազարեան Յովաննէս Աղա
4. Աղաթօն Գրիգոր Էֆէնտի
5. Փէշտիմալճեան Սահակ Աղա

Պ. Առնասապետը յարտեց թէ հրաժարութիւնից գուցուցած պատճառները թէ Ա. Պատրիարքին և թէ Դիմանէն արդէն քրնչուած ըլլալով. հրաժարականնին ընդունելի է:

Վերոյիշեալ հինգ հրաժարազներէն՝ Աղաթօն Գրիգոր Էֆէնտին՝ Ընդհանուր Ժողովու Դիմանին ընտրութեան ժամանակը բա արքուն քուէ առացած ըլլալով. իր հրաժարական նամակին մէջ իմացուցեր էր՝ որ եթէ Դիմանին անզամ ընտրութեած ըլլալով նար էր իրեն ընդունիլ. բայ որում Դիմանին անզամները Ընդհանուր Ժողովով ազատ էր անդ քուէ առաջական միան գործ ունին, և Ընդհանուր Ժողովին ալ տարին մէկ կամ քանի մը անգամ կը գումարուի. Գրիգոր Էֆէնտիին այս զիտուզութիւնը առիթ տուաւ. Դիմանին առաջին Առնեազպի Աղաթօն Մկրտիչ Աղային՝ իր պաշտօնէն հրաժարեալ, և Գրիգոր Էֆէնտին իր տեխն առաջարկել է:

Պ. Առնասապետը յիշեալ հրաժարելոց տեղ ընտրութեաւ անձանց ցուցակ մը Ժողովին ներկայացուց ց, որուն մէջ նշանակուած էին Քաջարական Ժայռովեց անդամութեան համար:

Աղաթօն Մկրտիչ ազա
Համբարձում մէ ան Աստակ Աղա
Սարուխանեան Յարութիւն Աղա
Մարտիրոսեան Յովհաննէն Աղա
Ֆրէնտիեան Մկրտիչ Աղա
եւ Ընդհանուր Ժողովով Ա. Առնեազպութեան համար:

Աղաթօն Գրիգոր Էֆէնտի.

Պ. Առնասապետը յայտնի թէ քուէարկութ ազատ են առանցմէ դուրս անձինք ալ ընտրելու:

Պէսիրեան Ասկոր Աղան և Նորուստունկեան Սակոր Աղան իսօք խնդրելով Առնեազպէն հարցուցին թէ հրաժարող անձանց հրաժարամը բնագունուած է մի: Այս բառը Պ. Առնասապետը խէ առզպական չինք ընդունիր՝ հէ իմացին: Իրաւո՞նք չունիք բառը Պ. Առնեազպէու, և Մարկոսան Գրի-

գոր Էֆէնտին ալ հաստատեց Պ. Առնեազպէուն խօսքը:

Այս միշտոցին Նորաստունկեան Ասկոր Աղան ալ հրաժարիլ ուզեց Քաղաքական Ժողովու առաջանձներ առաջ ըլլալով. իսկ Ժողովը չուզեց ընդունիլ և ինքն ալ համազւելու:

Երբ Պ. Առնեազպետը տեսաւ որ հրաժարութ հրաժարականին ընդունեւելուն ու ընդունուելուն իրայ զես խօսք կըլլայ Ժողովականաց ունանյ մէջ, բայս թէ բաւական խօսուեցաւ առոր վրայ, արդէն միծագոյն մասը քուէարկութիւն կուղէ ընտրելեաց վրայ, պէտք է որ քուէարկութիւնն ակըսինք:

6.

Տառեան Առաքել Էֆէնտին խօսք ուզելով Պ. Առնեազպէուն հարցուց թէ այս ընտրութիւնը բացական առաջարկութեամբ պիտի ըլլայ, թէ ոչ համեմատական:

Պ. Առնեազպետը հարցուց Ժողովին թէ որ կերպը կուզէ ընդունից և նյու միշտոցին Պ. Կարաստիւն Բանուատան խնդրեց Պ. Առնեազպէուն որ բացարձէ Ժողովին թէ ինչ է համարածականը. զանգի, բայս, Ժողովականանքին ունանք այս է թէ չի համեմատ ինչ առարկերութիւն ըլլալը այս երկու կերպն մէջ չ:

Պ. Առնեազպետը բայ մը բացարձէլուն ետեւ բառ որ, «ո՛վ որ բացարձակ առաւելութիւն կուզէ նէ» ձեռքը վեր վերցնէ: Ասկայն ոչ ոք ձեռքը վեր վերցնէ. ուստի ընդունուեցաւ համեմատական առաւելութիւնը, միանգամայն առոր վրայութ ներկայ չը զանուազ Ժողովականաց կուղէին ալ իմանալ որոշեւցաւ:

Ասկէ ետքը քուէարկութիւն ունաւ, և բոլոր Ժողովականը իրենց քուէնն որ պատրաստելով, յանուանէ կոչմամբ առնու եցան իրենցին և քուէսուիին մէջ ձգուեցան:

Քուէարկութիւնը ընալլէն ետեւ որոշ-

ուեցաւ որ ներկայ շը գտնուող Երեսփոխաւնաց քուէտով կ նամակով մը խնդրուի մինչեւ առաջինայ Երեքարթի օր, եւ այն նամակին մէջ համառոտի օրինակուի այս օրուան նիստին ատենապրութիւնը, նաեւ որոշուեցաւ որ յիշեալ Երեքարթի օրն քուէտուփը բացուի եւ անպատճառ քուէչամարն ըլլայ, թէեւ ներկայ շը գտնուող Երեսփոխաւնաներէն եւ ոչ մէկին քուէն խաւրուի. այս քուէտամարն ըլլապէն ետեւ անոր արզիւնքը վաւերական պիտի համարուի եւ համեմատական առաւելութեամբ պիտի ընտրուին 5 անդամներն Քաղաքական ժողովին համար, եւ Ա. Ատենապրին Ընդհանուր ժողովին համար՝ առանց հրաժարականնին ընդունուելու:

Եւ յատկապէս այս բանին համար հինգ հատ քննիչ ընտրուեցան, որք են՝

Ազթուն Էֆէնափ
Կրօքիեան Անդրանիկ Պէյ
Մարկոսեան Գրիգոր Էֆէնափ
Մինասեան Մինաս Էֆէնափ
Պեհզատ Բւմէտ Ազա

Այս քննիչները քուէտուին իրենց կնիքութիւնիցին, Երեքարթի օրը ժամը 6ին իրենց ներկայութեամբը բացուելու եւ քուէտամարը կատարուելու համար :

Ժողովականներն որոշեցին որ քուէտուին առջիւնոքը ատենապրութիւնը համարձակակուի օրապրի միջոցաւ :

7.

Այս գործողութիւնը լիննալէն ետեւ, Վանեցի Փօզու Վարդապետին գէմ բողոք մը ներկայացաւ Ծնդհանուր ժողովին. բայց միայն կարգացուելով գործը Քաղաքական ժողովին յանձնուեցաւ :

Ատենամը գոգուեցաւ ժամը 9ին :

Պատրիարք կ. Պօլոսյ

ՍԱՐԳԻՆ ԱՐՔԱՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ատենապետ

Փոխ. Ատենապարի

Ա. Վ. ԶԵԽՆԵԱՆ

Կ. Ս. : ԿԹՀԻՒՃԵԱՆ

ՍՐԳԻՒԽՎ ՔԱՌԵՀԱՅՄՈՒԹԻ

13 Մեսանիմբը 1860

Ի ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀԱՅՈՑ

Ընդհանուր ժողովին որոշմանը համեմատ՝
Երեքապթի օրը Դիւանին անզամները եւ ընտրուած քննիչներէն Կրօքինան Անդրանիկ Պէյն
ու Պեհզատ Ռւմին Աղան Պատրիարքարան
ժողովուերգի անցեալ հնագարթի օրուան
Ընդհանուր ժողովին սկսած քոչքարկութիւնը
աւարտեցին ի ներկայութեան Ս. Պատրիարքին :
Կրօնական ժողովն ալ՝ իր նիստին օրն
ըլլարգի, հրաւիրուեցա ներկայ գտնուելու :

Նախ 36 քուէ զրոյ եւ 1 քուէ ալ անձամբ տրուելով, ժամը 6ին քուէտուփի բացուեցա, և նամակները կարգացուելէն հաեւ
քուէները առու իմն մէջ նետուեցան :

Այս 37 քուէն տռուղները մողովականաց
Ընդրութեանը մասին համեմատական առաւելութեան կերպը ընդունած էին՝ բայց երկու
քէն :

Բայէնամարին արդիւնքը ևդաւ .

(Թիւ քուէից 150)

Ա. Առենապակիր Ընդհանուր ժողովոյ

Ազամին Դրիգոր Էֆէնտի քուէ 134

ԺԱՂԱՎԱԿԱՆՔ

1 Ազամին Մկրտիչ Ազա քուէ 125

2 Սարուխանիան Յարութիւն Աղա » 108

3. Համբարձուման Ասագոս Աղա » 87

4 Մարտիրոսան Յովհաննէս Աղա » 79

5 Ֆրէնկեան Մկրտիչ Աղա » 72

Այս գործողութենէն ետեւ Առեանը՝ գոյուեցաւ ժամը 10 1/2 ին :

Պատրիարք Կ. Պոլոյ

ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊՈԽԱԿՈՊՈՅ

Առենապետ

Փոխ. Առենապակիր

Ս. ՎԻԶԵՆԵԱՆ

Կ. Ս. ԻԿՐԻՒՆԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՀՆԴՀ. ԺՈՂՈՎ

Ն Ի Ս Տ . Դ .

4 Ն Ա Յ Ե Մ Բ Ե Ր 1 8 6 0

Ի Մ Ա Յ Ր - Դ Պ Բ Ո Ւ Խ Գ Ր Ա Մ Ա Վ Ա Լ Ի Ւ Խ

Ն Ա Յ Ա Գ Ա Հ

Ա Մ Ե Ն Ա Պ Ա Տ Ի Ւ Տ . Ա Ս Ր Գ Ի Ս Ս Ր Բ Ա Զ Ա Ն Պ Ա Տ Ր Ի Ա Ր Ք

Ա Տ Ե Կ Ա Պ Ե Տ Ա

Ս է Բ Գ Ի Զ Ե Ն Է Յ Ե Ն Տ Ի

1.

Ժամը 7ին, 79 Ազգային Երեսախոհանքը և Կրօնական ու Քաղաքական ժողովը, եւ Աւումանական, Ծննդական, Դատաստանաւեկան, Երմանական Խորհրդոց սոնդահները եւ 4(ի չափ Եփեղեցական ու Քաղաքական զատերին անդամակիցները, Ընդ ամէնը 150էն աւելի ժողովականք ներկայ գտնուելով, Ընդհանուր ժողովին Աստենապես Մեծապատճ Սէրվիչն Եփենանք ժողովը բացառ այսպէս :

Ա Ասմանապրութեան 10րդ. յօդուածին արամազրութեան համեմատ քանի որ Երեսախոհանք մեծագոյն մասը, այսինքն 111ը գոնէ ներկայ շըլլայ՝ Ընդհանուր ժողովը նիստ չը պիտի կարենայ ընկել. այսօր մինչեւ հիմա 79 Երեսախոհան միայն կան, կը յուսամ որ քիչ մը ետքը օրինաւոր թիւը կը լինայ, բայց թէ որ չի լինայ նէ՛ ատենանը բանալ ատօրինաւոր է. Ասմանապրութեան ողին բնաւ գործոց ընթացքին արգելը ըլլալ չէ, թէ որ օրինաւորութիւնը պարունակած է, Ասմանապրու-

թեան ցուցուցած պարագաներուն մէջ. միւս կողմանէ ալ ուս դիտելու է որ սախազական առթի մը մէջ Ասմանապրութիւնը դիւրութիւն ցուցուցած է :

Ազգին ելմանական վիճակը եւ ազգային հաստատութեանց պիտոյքը ան աստիճան հասած են որ Քաղաքական ժողովը հարկադրած է անմիջապէս միջոց մը բանեցնելու. Այս միջոցը կընար բանեցնել ինք իր պատասխանառութեանը տակ : Թէ որ այս պատասխանառութեանը Քաղաքական ժողովը իր վրան առնել չուղէ, եւ Ընդհանուր ժողովին դիմէ որոշում մը ուղելու համար, Ընդհանուր ժողովը՝ ներկայութեան օրինաւոր թիւը չունեցած՝ ներկայ գտնուած Երեսախոհանքը վերջին որոշում մը տալու թէպէս իրաւունք չունին, բայց ասանկ սախազական առթի մը մէջ իրենց որոշումը կրնան տալ իրենց պատասխանառութեանը տակ : աս ալ Ընդհանուր ժողովին՝ թէ որ վերջին որոշումն ալ չը

սեպուի, պատկառելի մէկ մասին որոշումն է. այս որոշումը բազմական ժողովն իր պատասխանատուութիւնը կը վերցնէ: Առաջի առևանը կը բանամ այս դրութեամբ եւ խօսք կուսած Ատենագրին նախընթաց նրանին առենազրութիւնը կարգաբու համար:

2.

Դիւանի Ատենագրին Փոխանորդը՝ Պ. Կարպակն Խւթիճեան յիշեալ առենազրութիւնը կը բարգաց և ժողովը աւշագրութեամբ մտնէ ընելիչն յետոյ զիսովութիւն մը չըթաւ: Ատենապետաց հրատիքը ժողովականներն, որ զիսովութիւնն մը անեցոց կայ նէ ընկն, բայց երբ որ առենեւին զիսովութիւնն մը ընող չեղաւ, բայս որ՝ բայս առենապետական կանոնի (ինչպէս նախընթաց նախարին մէջ ալ խօսեր էր), թէ որ զիսովութիւնն մը չը պատահի՝ ժողովը ընդունած կը սեպուի: ուստի զիսովութիւնն մը չըլլալուն համար յիշեալ առենազրութիւնն ընդունուեցաւ:

3.

Ատենապետը Ա. Պատրիարքին հարցուց Գաւառական Երեսփոխանաց ընուրութեան ուշանաբուն պատմառը: Ա. Հայրն պատասխանեց թէ՝ Քաղաքական ժողովը ծանր եւ առարտուական զորձերով զբաղերով կարող չեղաւ աւելի շուտով պատրաստել այս մասին նինուիլիք հրանանգները, բայց քիչ օրէն խօսացաւ զաւառները զանոնը յուղարկել:

4.

Ատենապետը ժողովին Ներկայութեան թուղթը աչքէ անցուներով 84 Երեսփոխանաց միայն ստորագրութիւնը տեսաւ, ուստի առաջարկեց ժողովսին, ինչպէս որ նախընթաց նախին մէջ ալ որոշաւած էր, որ առանց դրի եւ բանաւոր պատմառ մը յայտնելու չեկող

Երեսփոխանաց անունները՝ Ընարողաց զիազնելու համար Օրակարգի միջոցաւ հրատարակութիւնն:

Ատենապետին այս առաջարկութիւնը ընդունուեցաւ եւ ժողովականաց շատերը առ զիսովութիւնը յարուցին որ, Երեսփոխանաց մեծագոյն մասին պակապը ազգային յառաջարգութեան արգելք կըլլայ, մանաւանդ այսպիսի ստագուղական պարագաներու: մէջ:

Մրցական Պատրիարքը թէւ պատասխանաց որ Սահմանադրութեան 12րդ յօդուածին արքանայութեան համեմատ առանց Գաւառական Երեսփոխանաց ընտրութեանը սպասելու, ինուանուոր ժողովը կընայ դումարու: և կայուց Երեսփոխանաց մեծագոյն մասով, որոյ համար 81 թիւր բաւական է, եւ այսոր 84 Երեսփոխանք կը գտնուին: Բայց Ատենապետը վերատին հաստատելով որ Սահմանադրութեան 10րդ յօդուածին ուժը չի կրնար տիկարանալ 112րդ յօդուածովը, ուստի առենը բացած ժամանակը զրուցած զրութեամբը՝ Քաղաքական ժողովոյ Ատենազրիք Պ. Մկրտչ Աղամբնին խօսք տուաւ, որ Քաղաքական ժողովին ազգային ելմտական վիճակին վրայ պատրաստած տեղեկացրը կարդայ, ինչպէս որ նախարին սկիզբը ծանուցած էր:

5.

Տեղեկացիր Քաղաքական ժողովը

Աղջային Քաղաքական ժողովը կաղմանելին անոնիջապէս եւորը Աղջային Վարչութեան ճիւղերը կազմելու ձեռք զարկաւ արտնուանուոր ժողովին իրեն տուած իշխանութեամբը:

Կազմեց նախի Տնտեսական, Արմտական, Ռուսական և Գաւառասամանական Առողութեամբը, Աղջին վասահութեանը արժանիք անձինչ այս Խորհրդական ընտրութեամբ անդամ անդամ ընտրելով զարդարիք քաղաքական ժողովութեամբ:

Քաղաքական ժողովը մէկ կողմէն դիզ-

ուած Ազգային զանազան քաղաքական խրն-
զիբներ կը քննէր, կ'որոշէր ու կը անօրինէր,
միւս կողմէն Ազգային Մնառուկին ցաւալի վի-
ճակին գարսման մ'ընելու հնարք կը մտածէր,
որովհետև Մնառուկին անհանկ մէկ վիճակը
մեծ արգելք մ'էր մտածելու Ազգային կա-
րեւոր քարեկարութեանց վրայ, որոնց ինչ
աստիճան Ազգի կարու է այսօր, ամենուով
յայցանի է : Ռւսաֆ Քաղաքական ժողովը պար-
աւորեցաւ այս ընդհանուր Ժողովին զիմելու
և անոր օգնութելու խնդրելու : քանզի ա-
ռանց անոր հզօր օգնութեանը անհնարին է
ազգային մնառուկին վիճակը բարւոքել եւ
կրկին անսամ այս վիճակին մէջ չ'իշնալուն
ձարք գտնել :

Քաղաքական ժողովն Ըստհանուուր ժողո-
վին այս օրուան տեսնելիք գործը թիեթեցնե-
լու համար՝ յատուկ Յանձնաժողով մը կազմեց
հետեւեալ ձեռնհաս անձնիներէն :

Սէրգիչէն էֆէնստի

Ազաթօն էֆէնստի

Կոստանդնեան Գալուստ Ազա

Սարուհաննեան Յարութիւն Ազա

որպէս զի Ազգին Մնառուկին վիճակը բարւոքե-
լու համար մը մտածեն : Ծնորչակալ պարտի
կը ծանուցանենք որ այս ազգակայտ անձնինըը
խիզոյն միանալով քիչ ժամանակին մէջ Քա-
ղաքական ժողովին առ առաջարկութիւնը
ներկայացնեցին : Ժողովի առ անմիջապէս Տըն-
տեսական ձեռնհաս Խորհուոյն յանձնեց այս
առաջարկութիւնը, որ Ելմուսական Խորհուուրին
ալ իւր հետ առնելով խորհի մնոր վրայ եւ
կարծիքը իւացնէ Քաղաքական ժողովին :
Թիշեալ երկու Խորհուուրինը քննելով Յանձ-
նաժողովի առաջարկութիւնը, սա հետեւեալ
տեղեկագրիր ներկայացնեցին Քաղաքական ժո-
ղովին :

Հիմա Քաղաքական ժողովը այս երկու
կերպ առաջարկութիւնները այս Ըստհանուուր
ժողովին կամացը կը յանձնէ . որը վճարելու
ըլլայ՝ անոր զործազութեանը հոգ տանիլ կը
խօսանայա : Խորհը թէ որ կը ներէ Ըստհա-
նուուր ժողովը՝ սա զիտողութիւնը միայն կը-
նէ, որ իրեն կը թուի անելի վիճակին գոր-

ծագրելի Տնտեսական Խորհուուրին ըրած առա-
ջարկութեան առաջին կերպը, այս է Ա. Ե-
րուսագէմին վեց թես, այբնքն 600,000 դր-
կանինի պահանջել, եւ իր 120,000 զուշի
յատկացեալ տարեկան տուրքին 30,000 ական
դրոշ աարուէ տարի թինալով 20 տարիէն
ըմբցնել :

Բայց որովհետև այս փոխառութեան հա-
մար Ա. Երուսագիմայ վաճուց հետ ըլլալիք
բանակցութիւնը հարկաւ մէկ երկու ասիս կը
տեէ, եւ այն վեց թես տասին ալ արգէն
դիզուած պարտուց վարժմանը պիտի դործած-
ուի միայն, ուստի հարկ է բարձակ Ազգին
օրական անհրաժեշտ ծախուցը համար առ
ժաման Ազգին դրամական նկատու ինդրել,
մինչեւ որ ազգային տարեկան տուրքի ըստ
Մահմանակցութեան հաստատուի, որուն հա-
մար կ'սպասուի որ Թաղական Խորհուուրին
ամէն եւել հաստատուին Մայրաքաղաքին մէջ:
Մէջ մասը արս նորասանին՝ որուն փարզագոյնը
500 դր. պիտի ըլլայ տուն զլուի, քանզի
Ազգին երեւելի ընտանիքներէն միայն պիտի
ինդրուի, նուէր պիտի համարուի . իսկ միւս
մասը՝ որ առ հասարակ միայն 20 դր. պիտի
ըլլայ, ազգային տարեկան տուրքին թիեթե-
շիւ վճարուած պիտի համարուի : Յայսնի է
որ լզգը, ինչպէս որ պարտաք ունի, նոյնպէս
այ Փուլի վրայով արգէն հաստատուած տուր-
քէն ալ բաւական առնելիք ունի : Ազգային
Վարչութիւնը այս առնելիքն ալ հաւաքելու
հոգ պիտի սանի, բայց երկրու ստակի ան-
հարին պահասութիւնը առնելիք, որպատի
հնար է նէ՝ թույլտուութեամբ պիտի շարժի
այս մասին : Ըստհանուուր ժողովը իրեն ցուց-
ուած փոխառութեան կավերուն մէկը վճա-
րէն եւ խնդրուած նպաստը խօսանալէն ա-
ռաջ Քաղաքական ժողովը պարտաւոր կը
մանչնայ զինքը ցուցունելու Ըստհանուուր ժո-
ղովին թէ, ո՞ւրիէ հետեւած է ազգային Սըն-
տեսին այս զժքազդ վիճակը, ո՞քան է անոր
բաց պարտը, եւ միանգամայն ապահովինե-
լու զԸստհանուուր ժողովը, որ ազգային Սըն-
տեսին կրկին այս վիճակին մէջ ինալու փոան-
գէն ազատ պիտի ըլլայ այսունեաւ : Ռւսաֆ

Քաղաքական ժողովը կը ցուցնէ Ընդհանուր ժողովին, ազգային Անսուլին այս դժբաղջ վիճակին իրեւ զիսաւոր պատճառ՝ իրեւ տարիէ ի վեր պատճաճ ազգային ցաւողի դէպէրը, որնց ախուր յիշասակը ոքաք է ամենուր մաքէն փառատին այս օր. և այն զէպէրէն հետեւած ազգային նախնի Վարչութեան անքարեկարգ ընթացքը,

Դանը ազգային բաց պարտին Ազգային բաց ուղարքն է 872,686 զրշ. այսպէս :

Տնանկի Մնառկին զրշ.	486,663
Հիւանդանոցին ն	386,023

	872,686

Այս պարտին դէմ ունեցած առնելիքն է ազգային չորս տարուան 1857-60 տարեկան տուրքէն մասցորդը, որ Փուլի հաշւով կը հասնի 1,267,389 զրուդի :

Քաղաքական ժողովը կապահովէ զընդհանուր ժողովը, որ ազգային Անսուլի վ պիտի կարօտի ասկէ ետեւ Ազգին արտաքի կարգի արց կամ փառառութեան, հետեւ եակ կերպով զուգականելով ազգային ելքն ու մուտքը :

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԼԵԿՄՏԻՑ ՀԱՇՈՒԵՑՈՅՑ

1861 ՏԱՐՈՒԱՆ ՀԱՄԱՐ

ՄՐԿ	Չ.Բ.	ԵԼ.Բ	Չ.Բ.
Վիճակներէն եկած տարեկան	101,270	Հիւանդանոց	772,000
Եկեղեցներէն	36,730	Պատրիարքարան	240,000
Հրամանի	18,000	Եարակեալ գորոցաց	54,000
Թէղթէրէնեանէ	180,000	Տնանկ ազքատ	70,000
Երանազէմ	90,000	Պատահական	100,000
Հիւանդանոցին հացաղին եւ կուակ	39,000		-----
Մուսարան	80,000		1,236,000
Ա. Փրկիչ եւ Արքալ	10,000		
ն կալուածք	50,000		
Հիւանդանոց խրիւսածներէն	20,000		
Եշանտաք	100,000		
Հիւանդանոցի պատապարեալ	30,000		
Թոշակ. աշակերտաց Հիւնդ.	60,000		
Տէրութեան միս եւ հաց	60,000		
Վառողապետներուն նուէրն	21,000		
Տնանկ, Անուական կալուածք	12,000		

	902,000		
Հաւասարութեան համար	334,000		

	1,236,000		

Անա այս ընդհանուր հաշուեցուցակին կը տեսնուի , որ ազգային մուաքը կլիքը հաւասարելու համար կը կարօտի տարին 334,000 զռութի , այս գումարը բազմաեղով Մայրաքաղաքին ազգայնց թուոյն հետ՝ խիստ փոքրիկ գումար մո՞ կ'երևայ , որուն վրայ պիտի հիմնուի ազգային տուրքը եւ իւրաքանչիւր ազգային անհնայն հեշտութեամբ մասնակից պիտի ըլլայ անո՞ իւր կարողութեան չափով :

Քերը ցուցուած ընդհանուր հաշուեցուցակին եկը կընայ աւելի սեղմուիլ , եթէ ազգային հասասառ թիմներն սկսին քաղել ազգային Ասհմանադրութեան ցուցուցած համրով :

Այս Ազգային հասասառ թիմներէն ծախսուց կողմանէ չափաւորելու եւ միանգումանը զբանվին իւր Հիմնադրին նպաստակի՞ն ծառայեցնելու արժանի առջմ կ'երևայ Ս. Փրկչի Հիմնադրոյք . իսկ այս անորդութեանը մաս առնեն իրաւամի կընայ ըլլալ . իւր հնու ուսանող անկարասա աշակերտներուն ուրիշ զիշերթի փաթմանն մը պատրաստուի , եւ Ս. Փրկչի Հիմնադրոյք կը ծառայէ ալ անկի եւ առ միայն իրեւն օֆթեան կարուեալ հիւանդաց , իրեւն պատասպանն ծեր եւ անկարա ազգաքանաց , իրեւն զգաստաբան անսառակաց եւ իրեւն կրթարան որք եւ անհերունչ ազգայոց :

Ի վիրջոյ Քաղաքական ժողովը սա որոշ շումն ալ կը խնդրէ Ընդհանուր ժողովէն թէ՞ . որովհետեւ զայ Ասհմանադրութեան երր ազգային տուրքը հասասառ այն առնեն իւրաքանչիւր թաղ իւր անհնակները ինքը պիտի խնամէ , եւ անհնան համար ծափակ ըրած սասակ իրեն տուրքէն կերպիւ մը գայ թաճ պիտի ըլլայ , ուրիմն հիմակուան ազգային Արնութեան մասունքն անհնակ ունեցած մեծագումար պարաքը պիտի վայրէ թէ ո՞չ . քանի այս գումարին վայրէն վայրէն վայրէն ու չի վայրէն վայրէն վայրէն :

Մեծ արքերութիւն կը մանայ ազգային պարապուց գումարին մէջ :)

Քաղաքական ժողովը

Ասեհնուդ գիր

Ասեհնապես

ԱԿԲՏՀ ԱՊԱԹՕՆ

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԴՈՍԱՆ

1 Նոյեմբեր 1860

Կ. Պոլիս

Պատրիարքարան Հայոց

6.

Պ. Մկրտիչ Աղաբեն յիշեալ տեղեկացիր կարգային եւու , Ասեհնապետը Ընդհանուր ժողովը հրամարեց , որ հարկաւոր զատած զիտուութիմներն ընէ : Երբ զիտուութիւն ընող չեղաւ , ինքը սկսեց Գիւանին կողմանէ յետագայ զիտուութիմներն ընելու .

Նախ հարցուց Քաղաքական ժողովին ազգային Աստուկին թէ առ Տնամկաց Խնամկան եղած 486,663 զռուշ եւ թէ առ Հիւանդացնց եղած 386,025 զռուշն պարտուց պատճառն ու մասնաւոր հաշիւնեցը : Քաղաքական ժողովին կողմանէ ներկայացաւ . Մոհճեան Մկրտիչ Աղան իրեւն ձեռնհատ պատասխանելու յայսի մասին , որն որ հարցուած խնդրոց պատասխանը տալով , Ազգային Անտուկին առ Տնամկան եղած պարտուց զռմարը 115,100 զռուշի համեմիլը իմացուց , եւ ասոր առ պատճառն սա կ'ըլլայ որ , ամէն տարի արնանկ ազգասաաց տրակիքը ոզուութիւն գումարու թիւն 70,000 զռուշի կը համափ , բայց հազիւ թէ 3 կամ 4 տարիի ի վեր , տարին 30,000ական զռուշ տրուած ըլլալուն , այսոր 155,100 զռուշի հասած կ'ըլլայ սնանկ ազգատաց չի արտուած ողորմութեանց գումար :

Քաղաքական ժողովը կը հարցնէ թէ այս գումարը ազգային պարաք համարե՞ն է թէ ո՞չ . այս խնդրիը մեծամեծ վիճականութիւններ կը յարուցանէ : Պմանք իւղեն որ այս պարաքը ուրիշ պարաւուց պէս հասուցուի ,

միայն թէ ասիստողական պարտուց կարգէն ելլայ ու ազգին մնացեալ պարտուց բնոր թեթևած ատենը վճարուի : Շատերն ալ կըսէն որ ևմէ երեք շոր տարիէն ի վեր այս ողորմութիւն պրկուող անանիները ողջ մնացած են, եւ ի հարդէ օրական ասպրուսափ կարստ ըլլառով, կիրսի իւրիք կամ ողորմութեամբ ապրած են, ուստի ինչ որ եզեր է նէ՝ եղեր է մինչեւ հիմա, ալ այսուհետեւ ըստ Սահմանադրութեան պիտի հոգ տարուի անանկ ազգաստ թէ թաղէրուն եւ թէ ազգային Մնառուկին կողմանէ : բայց հիմա առ 155,100 զրուշի պէս մեծ զումար մը եթէ բաժնուի ազգաստ, 5 ական, 10 ական զրուշ միայն պիտի անցնի ձեռուրնին, որ մեծ օգնութիւն մը չի կրնար ըլլայ անսնց, բայց Ազդին առ վիճակին մէջ մեծ բան մը պիտի ըլլայ, մեծ տարածայնութիւններ կրնան ծագիլ, մասնանգ որ Ա. Մնանդեան օրերը սովորութիւնն է անանկաց ըստ կարի օգնութիւններ ընել :

Ատենապետը կը պատասխանէ թէ՝ անանկ ազգաստ վիճակը կամ ապագան լաւցնելու համար ըստ Սահմանադրութեան թաղէրը պէտք եղած հոգը պիտի տանին, վիճակին պիտի քննեն, ո՞րչափ նապատի կարստ ըլլակին պիտի որոշն ու ո՞րչափը իրնեւք կարող պիտի ըլլան հոգալու եւ որչափը ազգային Մնառուկին խնդրելու պիտի կարօնին, ասոնց վրայ հիշտ ու հասուն անգելակազիր մը շինկով քաղաքական ժողովին քննութեան պիտի յանձնեն, բայց Թաղական նորորոց հաստատութիւնը դեռ ամէն տեղ լինցած ըլլալուն, համակուհիմա այդ խնդրոյն վրայ բան մը չի խօսուիր, առ այժմ Քաղաքական ժողովին հարցմանը պատասխան տալու է այն է վճարել թէ ոչ 155,100 զրուշի առ Տնանկաց Մնառուկը եղած պարտը :

Մէկն ալ առ զիտողութիւնը կընէ որ՝ Լուսանողի Գեղմենն Յարութիւն Ամբուան՝ ամէն տարի անանկ ազգաստ տրուելու որոշեալ զումար մը յատիպուցած ըլլալով ոչ ոք կրնայ այս տնօրենութիւնը զանց անսել տանց նզորին տակ մնալու, բայց ժողովականաց

շատերն ալ կը պատասխանին թէ՝ ազգային Մնառուկը կոտորէալ յատիպուցեալ գումարներէն աւելի մինչեւ շարդ անանիաց ողորմութիւն տուած է, եւ այսուհետեւ ազգային Մնառուկը եւ թաղէրը պիտի շարունակին օդնելու ըստ Ահմանադրութիւնն :

Ատենապետը տեսնելով որ այս մասին բաւական վիճարանութիւն եղաւ, խնդրիր քուէի կը զնէ եւ դրեմէ համաձայնութեամբ Կընդունուի ազգային պարտուց մի ըստ միոյէ շինուած հաշուեցուցակը, բաց ՚ի 155,100 զրուշ առ Տնանկու եղած պարտէն՝ զոր վարեթաղով ազգային պարտուց զումարէն, կը մնայ 717,580 զրուշ բաց պարտք :

7.

Ատենապետը կ'ակի Քաղաքական ժողովին պատրաստած 1861 տարուան Ազգին աւարեկան ելմուտքին հաշուեցուցակին քննութենանը, որոյ վրայ առ զիտոգութիւնը կ'ընէր որ՝ այս հաշուեցուցակը Սահմանադրութեան համամատ ճիշտ չը կրնար համարուիլ, այլ վերջին տարիներուն ել ու մտից միջին հաշուեցուցակը շինուած ցուցակն է. վերջնական հաշուեցուցակը շինելու համար պէտք է որ, 1 Քաղաքական Խորհուրդները հաստատուած ըլլան որ որոշն ազգային Մնառուկին իրենց տրուելիք նապատիցը զումարը, եթէ հարկ կայ նէ, 2. Հիւանզանուցը ըստ Սահմանադրութեան բարեկարգ ըլլայ, 3. Ազգային Դիւանատան և Պատրիարքարանի պահանջած տնօրինութիւնները որոշուած ու հաստատուած ըլլան, Ռատար Ատենապետութիւնը Դիւանի կողմէ ու համարուած կ'ակի կամ անուն է, 4. Հիւանզանուցը ըստ Սահմանադրութեան բարեկարգ ըլլայ, 5. Ա. Ազգային Դիւանատան և Պատրիարքարանի պահանջած տնօրինութիւնները որոշուած ու հաստատուած ըլլան, Ռատար Ատենապետութիւնը Դիւանի կողմէ ու համարուած կ'ակի կամ անուն է, 6. Հիւանզանուցը ըստ Սահմանադրութեան համամատ որոշուին, եւ աւելի ճիշտ հաշուեցուցակը մը պատրաստելով, ազգային ծախքերը Սահմանադրութեան համամատ որոշուին, եւ աւելի ճիշտ հաշուեցուցակը մը պատրաստելով, ազգային տարեկան :

8.

Ատենապետը կը հարցնէ Քաղաքական

Ժողովին թէ 717,586 զրուշ մեացած աղքային պարտուց որչա՞վը ստիպողական է, և որչա՞վին վճարումը լրնայ ուշամնայ: — Ստիպողական պարտքերը հաշի կրուին եւ 434,020 զրուշի կելլայ, իսկ ստիպողական չեղածին գումարը միայն 283,566 զրուշի կը համարի:

9.

Առենագեաը կ'ակսի քննելու աղքային պարտուց վճարմանը համար Քաղաքա՞մն ժողովին ըստ առաջարկութիւնները: Քաղաքական Ժողովը մէկ մէկու կից երեք առաջարկութիւնները է, զանոնք ի միայն ի գործ դնել կուզէ:

Առաջինն է Ս. Երուսաղէմէն 600,000 զրուշ փոխ առնել, և տարուէ տարի վճարելքը 120,000 զրուշ առուրեն փար երթառով 30,000 զրուշը, քանի տարուան մէջ վճարել:

Երրորդը՝ Աղքային երեւենի ընտանիքներէն զանէ 500ական զրուշ նույն առնել:

Երրորդը՝ Աղքային ընդհանրութենէն 20ական զրուշ առնել և իրենց վճարելքը տարեկան տուրքէն փար երթալ:

Այս երեք առաջարկութիւններէն յետոյ Քաղաքական Ժողովը Յանձնաժողովին առաջարկութիւններն ալ կը ներկայացնէ Ընդհանուր Ժողովին՝ որոնք են:

Չորրորդ՝ փոխառութիւնն մը լնել Աղքին ընդհանրութիւնէն 0/0 լին 6 շահով և ամէն տարի դրամագլուխն 0/0 լին 2ը վճարելով՝ 25

տարուան մէջ վճարել: Տէրութեան Քօնադիտէն նման:

Հինգերորդ՝ հարիւրական զրուշոց տոմակներու միջոցաւ և առանց շահի փոխ առնել, և 8 կամ 10 տարուան մէջ հասուցանել, բայց ամէն տարի դրամագլուխն 8րդ կամ 10րդ մասը վիճակահանութեամբ վճարել:

Վերոյինեալ առաջարկութեանց վրայ Ժողովականը հասուն բննութիւն մը լնելու կարող ըլլալու համար, Առենագեաը տասը բույեի համար ժողովը դոցեց:

10.

Որոշեալ ժամանակին Առենագեաը վերաբոն առենանը բացու, ու վերջի Զորորորդ ու Հինգերորդ առաջարկութիւններուն վրայ Ժողովականաց ու շարութիւնը հրայից, և երր բաւական վիճարանութիւն կղու, քուեի դուռ զանոնք, որը յնդունուեցան Ժողովականաց մեծագոյն մասին որոշմանը:

11.

Նոյն միջոցին Ելմառական Խորհրդին անդամներէն Տէմիթքիպաշեան Ենովի Ազան վեցերորդ առաջարկութիւն մը կը ներկայացնէ Ժողովին, որ կը պարունակէ նախ աղքային պարտու և հասուցման կերպը, երկրորդ՝ աղքային տարեկան տուրքին հաւաքման ու բաշխման եղանակը:

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏՈՒՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

ՊԱՐՏՐ

872,020	Դրշ. Աղքային պարտք
200,000	» Մահմանդ. կանոնով չի արտ. ելլը
—	—
672,000	Դրշ.
172,000	» Ճեմարանին պատրաստ դրամը
500,000	Դրշ. Բայց պարտք

ՊԱՀԱՆՁՔ

250,000	Դրշ. Նպաստ Ս. Երուսաղէմէն
125,000	» Աղքին երեւելներէն
125,000	» Էնագի աղաներէն
—	—
500,000	Դրշ.

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՏՈՒՐՔԻՆ ՀԱԽԱՔՄԱՆ ԵՎԱԱԿԱԿԻ

70,000 Անձ բնիկ կ. Պուստ մէջ

15,000 Պահպահուա

85,000

25,000 Տնանկ եւ անկարուց

60,000 Անձ

Այս 60,000 անձերուն երեւելիները տարեւ ան յառաւել նուէր մը տալու են, իսկ
մնացեալները

30,000 Դրուչը ամսական 20ական փարայ տւուր մը

10,000 » » 40 » » »

10,000 » » 80 » » »

10,000 » » 40 » » (որք պանզաւխտ են)

60,000 Դրուչ

Առաջ գումարը որնէ Դրուչ Աղջին երեւելիներէն

15,000 Դրուչ 30 հազար անձինքներէ

10,000 » 10 » »

20,000 » 10 » »

55,000 Դրուչ 60 հազար անձինք

Հաւաքիներն վարձքը թէնդիւ 10,000 Դրուչ

45,000 Դրուչ ամսական

Տարեկալն կընէ՝ 540,000 Դրուչ երեւելիներուն տուածէն ի զատ :

12.

առատութիւնը ստանալու՝ ազգային տրոց վրայ
անօրինութիւնը մընկու :

Առենապետը կը պատասխանէ որ 1. Այս

առաջարկութիւնները հաստն քննութիւն մը

կը պահանջնէն, որն որ կարելի չի կարծեր

այսօր ժամը յառաջացած ըլլապուն . 2. Ըստ-

հանուր ժողովը կարող է ասանկ ստիպուական

պարագայի մը մէջ Քաղաքական ժողովին ա-

տանկ արտօնութիւն մը տալ՝ պատասխանա-

տուութիւնը վրան անսեղով եւ այդ պատաս-

խանագուութիւնն ալ Քաղաքական ժողովը ընկելով ինչպէս որ ժողովն ալ այս

դրութեամբ բացա :

Առենապետը վերոյիշեալ առաջարկու-
թիւնը Քաղաքական ժողովին երեք առաջար-
կութեանցը յարելով՝ վերստին Քաղաքական
ժողովին քննութիւնն եւ որոշման յանձնել
կառաջարկէ՝ իրեն պատասխանատութիւննը
տակ : Բայց Տառեան Առաքէլ էֆէնտին եւ
Բարունակ Գէլը կը բողոքեն ասոր դէմ եւ կը
խնդրեն որ այսօր վերոյիշեալ առաջարկու-
թիւններն ալ քննութիւն ու որոշութիւն, որովհե-
տեւ Քաղաքական ժողովն այդ պատասխան-
անատուութիւնը վրան չ'առնէր եւ իրաւունք
չը կրնար և հենալ ըստ Սահմանադրութեան .
առանց Ընդհանուր ժողովին որոշումը եւ հաս-

տութեան համար Ընդհանուր Ժողովին գարձեալ դիմելը հարկաւոր կը դատեն :

Առենապետը եւ անոր հետ Ժողովականաց շատերն ալ՝ յաճախակի Ընդհանուր Ժողով գումարելուն քժուարութիւնները յառաջ բերելով ու Հիւանդանոցի ցաւալի եւ ըստիպուական վիճակին եւ ազգային պարտուց հատուցման յազգագետուն անանդութիւնները նկարագրելով՝ յիշեալ առաջարկութեանց որոշմանը համար վերատին Ընդհանուր Ժողովը գումարելը կը հերքեն : Վերջապէս Քաղաքական Ժողովն ալ առ մասին պատուիսանատութիւն մը փրան առնել չուզեր՝ ուստի Առենապետն ալ զանազան կածօրիքները ամփոփելով՝ այսօր յիշեալ առաջարկութեանց որոշումը եւ քննութիւնը Ըլլայ թէո՛չ քուէի կը գնչէ :

Ժողովականաց մեծագոյն մասու ԶԵՆԴՈՒՅԻ յիշեալ առաջարկութեանց քննութիւննեւ որոշումը վերատին Քաղաքական Ժողովին յանձնուիլը, Ուստի Առենապետը կարգաւ կ'սկսի անոնց քննութեանը :

13

Նոյն միջոցին Նազարեան Համբարձուամ Աղա անուամբ Երեսփոխան մը Նօթնելորդ առաջարկութիւն մը կընէ Ժողովոյն ազդային պարտուց հատուցման համար, այն է՝ Ղալաթիա հանգուցեալ Թիվ թիւննի Ալիքան Աղային՝ Հիւանդանոցին պարգեւած հողը որ սյսօր 300,000 ՄԱՀ. կընէ, կըսէ :

150,000 Ճեմարանին ստակը
50,000 Հիւանդանոցին հա-
— — — սըլաթէն մէջուտ

500,000 զըս Այս գումարը բաւա-
կան է, կըսէ, Ազգին պարտը հատուցանե-
լու :

Քաղաքական Ժողովն եւ նախկին Տընտեսական Խորհուրդը ստամեկ բողոքներ կը նեն յիշեալ առաջարկութեան դէմ, եւ կը հաստատեն որ Հանգուցեալը՝ յիշեալ հողը կոտակա Հիւանդանոցին չնորհեր է, այնու պայմանաւ որ չի ծախուի ու վրան եկածուտ մը շինուի Հիւանդանոցին յատկացեալ, Ս. Պատրիարքն ալ հաստատելով որ թէ՛ ըստ

կրօնի եւ թէ՛ ըստ Սահմանադրութեան Կոտակարիմը դիմաւորութիւնը պէտք է որ անխախտ պահուի եւ գործադրութիւնը ապահով կերպիւ Ըլլայ, ուստի վերոյիշեալ Երեսփոխանն ալ ետ առաջ իւր առաջարկութիւնը, եւ Ժողովը կատաց նուիրական Ըլլան այս առթին մէջ ալ միաձայն հաւանութեամբ վերահաստատեց, ու հսուսացաւ անոնց բառ առ բառ գործադրութեանը հոգ տանիլ :

14

Առենապետը սկսեց շարունակել Քաղաքական Ժողովոյն Ա. առաջարկութեան քընութիւնը, այն է՝ Ս. Երուսաղէմէն 600,000 ՄԱՀ. առնել եւայլն :

Ազգային պարտուց համար Ս. Երուսաղէմէն նախատ պահանջելու Ազգը իրաւունք ունի թէ՛ ոչ : - Ահա այս ժամուռ եւ միանգամայն ամենապարզ խնդիրն երկար վիճարանութեանց նիւթ կ'ըլլայ :

Մէկը կ'ըսէ որ Ս. Երուսաղէմէն վանքին տուրքին հնդդ տարուանե՛ որ կ'ընէ 600,000 ՊՄՀ կանխիկ իրամէն խնդրուի, բայց ևթէ տալ չուզէ, ստիպում ըլլայ : Ամանը կը պատասխանն թէ՛ կարելիէ որ Ս. Երուսաղէմայ վանքը լոկ խնդրուելով մը այդ գումարը ըը տայ, ուստի պէտք կ'ըլլայ այն ատեն որ Ազգը իւր իրաւունքին կատարումը պահանջէ Սահմանադրութեան արածագրութեանց համեմատ : Միւս մ'ալ կ'ըլլայ կըսէ որ՝ Ազգը միայն Կ. Պօլսեցիք չե՞ն : Ս. Երուսաղէմայ վանքը ընդհանուր Ազգինն է, ինչու համար Կ. Պօլսեցւոց Ազգին համար ըրած պարտը Ս. Երուսաղէմէն պիտի վճարուի :

Ժողովականաց գրեթէ ամենն ալ կը բողոքեն այս կարծիքին դէմ եւ կը հերքեն յետքայ դիմուլութիւններովը :

Ա. Ազգային Ընդհանուր Ժողովը բոլոր Ազգը կը ներկայացնէ եւ ո՛չ թէ՛ Կ. Պօլսեցիք միայն, թէ՛ ըստ օրինի Բ. Դրան եւ թէ՛ ըստ Սահմանադրութեան :

Բ. Ազգային պարտուց գլխաւոր աղիւրն ու պատճառը Հիւանդանոցն եղած է,

որոյ մէջ պատսպարեալ կը խնամուին աւելի պանդուխտներ քան թէ Կ. Պօլսեցիք :

Դ. Ս. Երուսաղէմայ իրաւանց գլխաւոր պաշտպան՝ ինչպէս որ մինչեւ հիմա Կ. Պօլսոյ հայազգիք եղած են, եւ թէ բանիւք, թէ իրօք եւ թէ տրօք անոր պայծառութեանը աշխատած են եւ պիտի աշխատին միւտ, ուստի Քաղաքին առեւտրական ու Ազգին այս տաժանելի վիճակին մէջ Ս. Երուսաղէմի Վանքն ալ պարտաւորուած կըլլայ Խալստել Ազգին, որպէսզի Սահմանադրութեան գործադրութեան խոչընդուած եղաղ ազգային պարտը անհետանա ի յառաջադիմութիւն եւ ի պայծառութիւն Ազգիս :

Դ. Որովհետեւ Ազգին բըլըր Վանօրէից երլումուտքը Սահմանադրութեան տրամադրութեանց համեմատ Ազգային Վարչութեան միջնորդութեամբ պիտի տնօրինուի եւ անոնց հոգարարձութիւնն ու մատակարարութիւնն ազգային ժողովոց ու նորհըրդոց որոշմանից եւ անոնց հսկողութեանը տակ պիտի ըլլան, ուստի Ս. Երուսաղէմայ Վանքըն ալ մի եւ նոյն օրինաց ու տրամադրութեանց ենթակայ եղած ըլլալուն տարակոյս շիկայ :

Վերոյիշեալ դիտողութիւններուն պէս ուրիշ անհերքելի եւ անժխտելի փաստերով ալ Ազգին իրաւունքն աւելի եւս հաստառուելին եւ այս մասին լիովին վիճարանութիւն ըլլային ետև, Ատենապետը Ս. Երուսաղէմն 600,000 դրշ. առնելու խնդիրը քունի դրաւ, որ ժողովականաց գրեթէ համաձայնութեամբն ընդունեացաւ, բաց ի 10 ժողովականներէ :

45.

Ատենապետը Քաղաքական ժողովին Բ. առաջտրկութեան քննութեանն սկսեց, այն է՝ Ազգին երեւելիներէն գոնչ 500 ական դրշ. նուէր առնել, որոյ վրայ բաւական վիճարանութիւն ըլլալով, քունի դրաւեցաւ ու ժողովականաց համաձայնութեամբն ընդունեացաւ :

46.

Ատենապետը Քաղաքական ժողովին Բ. առաջտրկութեանը կից եղած Դ. առաջտրկութիւնը քննութեան յանձնեց, այն է՝ 20 ական դրուչնոց Պիերներու միջոցաւ փոխառնել հասարակութեանէն, տարեկան վճարելիք տուրքէն վայ երթալու պայմանաւ :

Ումանք կուղեն որ այս ալ նուէր ըլլայ եւ ո՛չ փոխառութիւն, բայց Քաղաքական ժողովը խորհելով որ՝ Քաղաքին առեւտրական տաժանելի վիճակին մէջ հասարակութեան մէծ ծանրութիւն մը կընայ ըլլալ ազգային պարտոց համար նուէր տալ եւ միանձամայն տարեկան տուրքը վճարել, ուստի փոխառութեան կերպան աւելի յարամար դատաեց : Բայց Ատենապետն այս Դ. բառաջարկութեան իմաստին չի գալնով յետագայ փոփոխութիւնն առաջարկեց, այն է՝ ամեն տեղ ստորագրութիւններ բանալ, առանց չափ ու սահման դնելու, ազգասէր անձինքներէն ըստ կարեաց եւ ըստ ազգասիրութեան իրեւանց կամաւոր նուէրները խնդընըլ, եւ ասկից ի զատ՝ Քաղաքական ժողովին որոշածին համեմատ՝ իրեւ փոխառութիւն 20 ական դրուչնոց Պիերներ հանել, որոնցմանը տարեկան տուրքն ալ պիտի կըթնայ վճարութիւն :

Ատենապետին այս առաջտրկութիւնը միարան հաւանութեամբ Ընդունեացաւ : Ուստի Տէմիրճապաշեան ենովից Ազան ետ առաւել ըրած առաջտրկութիւնն, որ կերպիր իւրիք վերոյիշեալ առաջտրկութեանց մէջ մըտած եղաւ :

47.

Ատենապետն առեւանը գոյելին առաջ դիտողութիւններն ու յանձնարարութիւնները ըրաւ Քաղաքական ժողովին :

1. Որովհետեւ Սահմանադրութեան 10 րդ. յօդուածին համեմատ՝ այսօրուան Ընդհանուր ժողովը ներկայութեան օրինաւոր թիւ չըւնի, ներկայ գտնւող Երեսիու-

խանները թէեւ վերջին որոշում մը տալու իրաւունք չունին, բայց, ինչպէս որ ատեռնելը բացուած ժամանակն ըստ, ասանկ ատփառզակն առթի մը մէջ իրենց որոշումը կրնան տալ իրենց պատասխանառութեանը տակ։ Ուստի այսօրուան եղած որոշումն ալ բնդհանուր ժողովըն վերջնական որոշումը չըլլար ըստ Սահմանադրութեան Զայս վերստին յիշեցնելով Թաղաքական ժողովին, գործադրութեան միջոցներուն տեսրէնութիւնն անոր խոհեմութեանը կը յանձնաւի։

2. Գուառներուն մէջ Սահմանադրութիւնը գործադրելու համար պէտք եղած հրահանգները ժամ առաջ յուղարկէ։

3. Թաղական Խորհրդոց բոլորին ալ հաստատութեանը հոգ տանի։

4. Ազգին տարեկան ելմտական հիշդ հաշուեցուցակը շինելով՝ տարեկան ազգային տուրքին հաւաքման ու բաշխման եղանակը ուսանի եւ որոշէ ի պայծառութիւն եւ ի յառաջադիմութիւն Ազգիս։

Ատեռնը գոցուեցաւ ժամը 11/ն։

Պատրիարք Կ. Գոլոյ

ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Փոխ-Ատենադպիր

Ատենապէտ

Կ. Ս. Իհրիհեան

Ս. Վհշէնեան

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Ի Ս Տ Պ.

17 Փետրվար 1860

Ի ՄԱՅՐ-ԴՊՐՈՑ ԳՈՒՄ-ԴԱՅՈՒՄ




Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԱԱՐԳԻՍ ՄՐՅԱՉԱՆ ՊԱՏՐԻԱՐք

Ա Տ Ե Ն Ա Գ Ե Տ

Ա Է Ր Վ Ի Զ Է Ն Է Ֆ Է Ն Ց Ի



Ժամը 7 ½ ին ժողովը բացուեցաւ ընդ
Նախագահութեամբ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԱԱՐԳԻՍ
Ս. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ և Առենապետութեամբ
ՄԵԽԱՊԱՏԻՒ ԱԵՐՎԻԶԵՆ ԷԱԼԵՍԻՒ, ի ներ-
կայութեան Կրօնական և Քաղաքական ժո-
ղովոց Տեսուչ Խորհրդոց և 98 Ազգային
Երեսփոխանաց, որոց թիւը ետքը 112 ի
հասաւ:

1.

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ Է Ա Է Ն Ց Ի Ն Ժ Ո Ղ Ո Վ Ը Բ ա ց ու ա ծ
Հ ր ա տ ա ր ա կ է լ ո վ, խօսք տուաւ Ընդհանուր
Ժ ո ղ ո վ յ Ա տ ե ն ա դ պ ր ի Փ ո խ ա ն ո ր դ Պ ա ր ո ւ
Կ ա ր ո ւ ե տ Ա հ ր ո ւ է լ ս ւ ն ի ւ, ո ր ն ա խ ը ն թ ա ց
Ը ն դ հ ա ն ո ւ ր ժ ո ղ ո վ ի ն ա տ ե ն ա դ ր ո ւ թ ի ւ ն ը կ ա ր -
դ ա ց, ո ր ա ռ ա ն ց դ ի ս ո ղ ո ւ թ ե ա ն ը ն դ ո ւ ն ո ւ ե -
ց ա ւ:

2.

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ Է Ա Է Ն Ց Ի Ն ա ռ ա ջ ա ր ի ե ց ո ր ա -
մ ե ն Ա զ գ ա յ ի ն ժ ո ղ ո վ և Խ ո ր հ ո ւ ր դ ի ր ն ե ր բ

ք ի ն կ ա ն ո ւ ա դ ր ո ւ թ ի ւ ն ը շ ի ն ա ծ կ ա մ ե լ ո ւ ր ի մ ը վ ա յ ի ը լ լ ա լ ո վ, զ ա ն ո ն ք ք ն ն ե լ ո ւ ր, մ ի ա ն -
գ ա մ ա յ ի ն ա լ ժ ո ղ ո վ ն ե ր ո ւ ն ո ւ մ ո ր հ ո ւ ր դ ե ն -
ր ո ւ ն մ է կ ա լ ի կ ո ւ ր հ ե տ ա ւ ն ե ն ա լ ի ք յ ա ր ա ր ե -
ր ո ւ թ ի ւ ն ե ր ո ւ ր կ ա ր դ ա ղ յ ե լ ո ւ ր և լ ն դ հ ա ն ո ւ ր ի
ժ ո ղ ո վ ի ն վ ա ւ ե ր ա ց մ ա ն ը ն ե ր կ ա յ ա ց ն ե լ ո ւ ր հ ա -
մ ա ր օ ւ թ ա ն մ ա ս ո ղ ո վ մ ը կ ա զ մ ե լ հ ա ր կ է ր ։
Ժ ո ղ ո վ ի ն ա ն ջ ա լ ո վ ա յ ս հ ա ր կ ը, հ ե տ ե ւ ե ա լ
հ ի ն գ ա ն ձ ի ն ե ր ը ը ն ո ր ե ց ն ի ւ ն ե ր ա յ ա ր -
կ ո ւ թ ե ա մ բ ը :

- | | | |
|--------------------------|-------------------|---------------|
| 1. Ա զ ա մ ի օ ն | Մ կ ր տ ի չ է | Ա ղ ա |
| 2. Ա զ ա ն ե ա ն | Մ տ ե փ ա ն | Պ է յ |
| 3. Խ ո ր ի ւ ն ե ա ն | Կ ա ր ա պ ե տ | Ա ղ ա |
| 4. Ս ա ր ո ւ խ ա ն ե ա ն | Ս ա ր ո ւ թ ի ւ ն | Ա ղ ա |
| 5. Օ տ ե ա ն | Գ ր ի գ ո ր | Է փ է ն ա լ է |

3.

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ Է Ա Է Ն Ց Ի Ն ա ն ց ա ւ ե ր կ ր ո ր դ
ի ն դ ր ո յ ն, ո ր է է ր Ա զ գ ա յ ի ն Ս ա կ մ ա ն ա գ ր ո ւ -
թ ե ա ն հ ա մ ե մ ա տ Ս ւ ե ր ո ւ ա ղ է մ ա յ վ ա ն գ ի ն

պայծառութիւնը ու բարեկարգութիւնը ապահովնելու եւ կեդրոնական Վարչութեան հետ ունեցած յարաբերութիւնները կանոնաւորելու համար Խառն Յառն Յանձնաժողովի մը ձեռօք պատրաստուած եւ կրօնական ու Քաղաքական Ժողովներէն ընդունուած ու ստորագրուած Կանոնագրին ներկայացումը :

Քաղաքական Ժողովոյ Առենադպիր ՄԵԴԱԿԱՍԻՒ ԱՂԱՓՈՆ ՄՊՐՏԻՉ ԱՂԱՅՆ բարձր ձայնի կարգաց Կանոնագրիը, որ է այս :

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԻՔ

Ս. ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

Արոշակ համաձայնուրեամբ կրօնական եւ Քաղաքական Խառն Ժողովոց

1. Երուսաղէմի Ս. Յակովոյ Միաբանութեան Ընդհանուր Վարչութիւնը թէ՛ ի կրօնական եւ թէ՛ ի Քաղաքական եւ թէ յուսութեական մասին՝ յանձնուած է Տնօրէն Առջրդի մը, որուն Նախագահն է տեղոյն Սրբազն Պատրիարք :

2. Միաբանութիւնը իւր բոլոր անգամներովը, որոնք եւ՝ Եպիսկոպոսունք, Վարդապետք, Աւագ Մարիկաւագք եւ Աւագ Դպիրք, Ընդհանուր Ժողով մը կը կազմէ Նախագահութեամբ Ս. Պատրիարքին՝ առ առոր բացակայութեան ժամանակից՝ ամենէն քարոզ աստիճանաւոր միաբանին :

3. Ընդհանուր Ժողովին երեք մասէն երկուքը գոնէ մինչև որ ներկայ չի գտնուին, որ եւ է որոշում վաւերական չի համարուիր :

4. Ընդհանուր Ժողովը կը գումարուի, Նախ Պատրիարքներուն Ընդութեանը Համար :

Երկրորդ՝ Տնօրէն Առջրդին անդամոց Ընդութեանը համար :

Երրորդ՝ Աւագ Լուսարարի Ընտրութեանը համար :

Չորրորդ՝ Այնպիսի ծանր խնդիրներու համար, որոնց որոշումը բոլոր Միաբանութեան համարթեանը կը կարօտի :

5. Ընդհանուր Ժողովը թէ՛ Տնօրէն Առջրդի անդամները, թէ՛ Պատրիարքուները ըստ առելէն եռոքը՝ անոնց ցուցակը ստորագրեալ տեղեկագրով մը պիտի ներկայացնէ կ. Պօլոյ կեդրոնական Վարչութեան :

6. Ընդհանուր Ժողովին որոշումները ըստ պահանջման հարկին յայտնի կամ գաղափի գուէարկութեամբ պիտի ըլլան, իսկ ընտրութիւնները միշտ գաղտնի քուէարկութեամբ ըլլալու են :

7. Միաբանութիւնը պիտի ունենայ Ազգային Վարչութեան կողմէն տրուած հիմնագրին համաձայն Ժառանգաւորաց Դպրոց մը, ուր պիտի ուսանին եւ գասահարակուին եկեղեցականութեան ուխտող աշակերտներ, Հայաստանի զանազան գաւառներէն կամ ուրիշ հայաբնակ քաղաքներէն բերել արդուած :

8. Միաբանութիւնը պիտի ունենայ թանգարան մը, ուր ի լրու ընծայուելու են Դպրոցին, Միաբանութեան եւ Ազգին յառաջադիմութեանը օգտակար գրքեր, եւ մասնաւորապէս Թանգարանի մէջ գտնուած հազորագիւտ ձեռագիրներ :

9. Միաբանութիւնը նաև պիտի ունենայ Տպարան մը, ուր ի լրու ընծայուելու են Դպրոցին, Միաբանութեան եւ Ազգին յառաջադիմութեանը օգտակար գրքեր, եւ մասնաւորապէս Թանգարանի մէջ գտնուած հազորագիւտ ձեռագիրներ :

10. Պիտի ունենայ նաև Հիւանդանոց մը, գեղարան մը եւ բժիշկ մը՝ Միաբանութեան պիտոյիցը համար :

11. Միաբանութիւնը Սնտուկ մը պիտի ունենայ, ուր թէ՛ Պատրիարքի թէ՛ Տեսուչ գործակալաց ձեռօք եղած բոլոր հասոյթները պիտի գումարուին՝ յասուկ ժապաւինեալ տումարներու մէջ արձանագըրռուելով։ Այս Սնտուկը Պատրիարքին հսկողութեանը յանձնուած է, իսկ բանալին Տնօրին Խորհրդին ձեռքը պիտի մնայ։

12. Միաբանութիւնը իրաւունք չունի ազգային եւ ոչ մէկ կալուած ձեռքէ հանելու, մինչեւ որ Կ. Պօլսոյ Կեդրոնական Վարչութեան հանութիւնը չ'ստանայ Ազգային Սահմանադրութեան հօրդ։ յօդուածոյն համաձայն Բայց Տնօրին Խորհրդը կալուած գնելու մասին ուղարք է։

13. Տնօրին Խորհուրդը կը բաղկանայ տասն միաբաններէ, որոնց եօթն կընտրուին Միաբանութեան Ընդհանուր ժողովին կողմէն եւ երեքն են՝ պաշտօնատարներէն Աւագ Լուսարարը, Պատրիարքական Փօխանորդը եւ Աւունիապետը։

14. Տնօրին Խորհուրդը բոցի Նախագահէն, պիտի ունենայ իր մէջէն Ատենապետ մը եւ Ատենապետի մը։

15. Տնօրին Խորհուրդը պիտի հսկէ Միաբանութեան բոլոր հաստատութեանց եւ վանօրէից պայծառութեանը, ուստի հանկան յառաջիմութեանը, Տաղաքառան եւ Հիւանդանոսից բարեկարգութեանը, երբեմ երբեմ անձամբ քննելով եւ պէտք եղած տնօրինութիւններն ընելով։

16. Տնօրին Խորհուրդը կընտրէ բոլը պաշտօնատարները բաց Աւագ-Լուսարարէն եւ անոնց ձեռօք Միաբանութեան վարչութեան վերաբերեալ բոլոր գործերը կը տնօրինէ։

17. Տնօրին Խորհրդոյ որոշումները յայսոնի կամ գաղտնի քուէարկութեամբ

պիտի ըլլան, իսկ ընտրութիւնները մէշտ գաղտնի քուէարկութեամբ կըլլուին։

18. Տնօրին Խորհրդոյն անդամներէն կէսէն աւելին թէ որ ներկայ չի գտնուին, որոշումները վաւերական չեն համարուիր։

19. Տնօրին Խորհրդին անդամներուն պաշտօնի կը տեւէ երեք տարի, բայց վերընտրելի են։

20. Եթէ Խուհրդոյ անդամներէն մէկը ամբաստանութեան տակ լինայ, պակսի կամ հրաժարի, խնդիրը Միաբանութեան Ընդհանուր ժողովին պիտի ներկայացուի։

21. Տնօրին Խորհուրդը ամսէ ամիս կամ երրո որ ուզէ հաշիւ պիտի առնէն իւրաքանչիւր պաշտօնատարէն, եւ ամէն տարեգըլութ՝ որ պիտի ըլլայ Մայոյ ամսոյ վերջը, Միաբանութեան Ընդհանուր հաշիւը պիտի պատրաստէ, եւ բոլոր անդամները ստորագրէն ետքը Միաբանութեան Ընդհանուր ժողովոյն պիտի ներկայացնէ։

Միաբանութեան ժողովն ալ այն տարեն կան հանրացոյ համարը ստորագրեալ տեղեկագրով մը Կ. Պօլսոյ Ազգային Կեդրոնական Վարչութեան պիտի ներկայացնէ, որպէս զի Երուսաղէմայ որ եւ իցէ ստացուածոց վեսա մը չ'ստանահի եւ հարստութիւնը ընդունայն սպառուելուն պատճառ ըլլայ ուստի եւ իցէ։

ՊԱՏՐԻԱՐՔԻ

22. Պատրիարքը Դուխին է Միաբանութեան միանդամայն եւ Նախագահ Ընդհանուր ժողովոյ եւ Տնօրին Խորհրդին։

23. Պատրիարքը կը հաստատէ Խորհրդոյ անդամոց եւ պաշտօնատարաց ընտրու-

թիւնը եւ ինքը ի գործ կը դնէ Տնօրէն Ասոր-Հռոդին բոլոր որոշումները։

24. Պատրիարքը՝ անձ մը Սարկաւագ կամ Վարդապետ մեռնադրելու ժամանակ՝ պէտք է որ Տնօրէն Ասորհրդէն խմանայ թէ նոյն անձը ժառանգաւորաց Դպրոցին մէջ իր ուսման ընթացքը կատարած եւ եկեղեցական որբազան տաշտոնին արժանաւորութիւն ունենալուն համար՝ Ռւումիապետէն եւ դպրոցին խոստովանահայրէն վկայուած է։

25. Նմանապէս Պատրիարքը՝ վարդապետի մը Եպիսկոպոսութեան վկայական տաշտու համար պէտք է որ նախ՝ Տնօրէն Ասորհրդը նոյն վարդապետին արժանաւորութիւնը հաստատած ըլլայ։

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ՊԱՏՐԻԱԲՐՅԻ

26. Պատրիարք ընտրուելու անձը պէտք է որ գոնէ երեսուն երեք տարեկան ըլլայ եւ վկայեալ՝ ի կրօն, յուսումն եւ ՚ի վարս։

27. Պատրիարք ընտրուելու անձը պէտք է որ Միարանութեան Եպիսկոպոսներէն կամ Վարդապետ կը ներկայացնէ առորագրեալ տեղեկագրով մը կ՝ Պօլոյ Ազգային կեդրոնական վարչութեան, որ անցմէ մէկը Պատրիարք կանուանէ գալունի քուէարկութեամբ։ Իսկ եթէ նոյն ցուցակին մէջ յիշուած երեք ընտրելի անձինքը Պատրիարքութեան համար՝ ըստ 26րդ. և 27րդ. յօդուածոց պէտք եղած հանդամանքը չունենան, կեզրոնական Վարչութիւնը զանոնք մերժելի, որին երեք անձանց ցուցակ մը

ներկայացնելու պիտի հրաւիրէ զՄիարանութիւնը։

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ

29. Միարանութեան գլխաւոր պաշտօնատարները են՝ Աւագ-Լուսարար, Պատրիարքական Փօխանորդ, Ռւումիապետ, Դպրոպատքընկալ, Աւագ թարգման, Մատակարար, Հիւրդնկալ եւ այլք որչափ որ Տնօրէն Ասորհրդը հարկ տեսնէ։

30. Աւագ Լուսարարին պաշտօնն է՝ ընդհանուր տեսչութիւն եկեղեցական մասին, եւ պահպանութիւն որբազան անօթից եւ հնութեանց եւ զարդուց, կարւածագրոց եւ արտօնագրոց կամ Ֆերմաններու։

31. Պատրիարքական Փօխանորդին պաշտօնն է՝ ընդհանուր տեսչութիւն ուսումնապետութիւն Ասորհրդին։

32. Ռւումիապետին պաշտօնն է՝ ընդհանուր տեսչութիւն ուսումնական մասին, այսինքն հոգարարձութիւն ժառանգաւորաց դպրոցի, տպագրատան եւ թանգարանի եւ պահպանութիւն արձանագրութեանց։

33. Պարպասպընկալի պաշտօնն է՝ ընդունիլ ուսումնաւորներուն նուէրները ի ներկայութեան խորհրդականաց եւ կանոնաւոր հաշիւ բանել։

34. Աւագ թարգմանին պաշտօնն է՝ միջնորդութիւն յարանորութեանց՝ զոր ունի Միարանութիւնը Տեղական Կառավարութեան, օտար վանքերու եւ կիւպատասներու հետ։

35. Մատակարարին պաշտօնն է՝ Վանքին բոլոր ծախքերը հոգալ եւ անոնց հա-

միւները կանոնաւոր կերպիւ բռնել։ Այս պաշտօնաւորին յանձնուած է նաև Հիւանդանցին վերատեսչութիւնը։

36. Հիւրընկալին պաշտօնն է՝ հիւրընկալին ու խուռաւորները եւ անօնց հանգստութեան հսկել։

37. Պաշտօնաւորները իւրաքանչիւր իր մասին պարտասիւանաւոտ են Տնօրէն Խորհրդոյն առջին եւ պիտի հնազանդին բռլոր այն յարաքերութեանց իրենց մէջ, որոնք յարմար դատուին Խորհրդին կողմէն։

ՅԱՄԱԲԵՐՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՒԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀՆԴ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

38. Կ. Գոլոյ Ազգային Կեդրոնական Վարչութիւնը Միարանութեան կողմէն ըստ 28րդ յօդուածոյ՝ իրեն ներկայացնեալ երեք ընտրելեաց ցուցակին մէջին մէջկը Ընդհանուր ժողովով կընտրէ Պատրիարք Երուսաղէմայ Աթոռոյն։

39. Ազգային Վարչութիւնը կը վաւերացնէ Միարանութեան Ընդհանուր ժողովով ընտրած Տնօրէն Խորհրդոյն անդամները։

40. Ազգային Վարչութիւնը կուտայ Երուսաղէմայ ժամանակաւորաց Դպրոցին համար Աւտոմմական Խորհրդին եւ Կրօնական ժողովով պատրաստած կիմնագիրը (Յօդ 7.)։

41. Ազգային Վարչութիւնը Տնտեսական Խորհրդին ձեռամբ քննիչ կը խրկէ ուղած ժամանակը Երուսաղէմայ առ ի վերահասու լինիլ Միարանութեան եւ հաստատութեանց վիճակին։

42. Թէպէտ ըստ 43րդ յօդուածոյ Ազգային Սահմանադրութեան, Կ. Գոլոյ Կեդրոնական Վարչութիւնը իւրաւոնք ունի Վանօրէից Հոգարարձութեան մասին ջընտե-

սական Խորհրդի ձեռամբ ունենալու Երաւագչմայ մէջ երկու գործակալ տեղացին եւ աստղց ձեռաօք Վանքը մատակարարել տալ, ըստ որում Սահմանադրութեան այս յօդուածը Վանքին եկածուաներն ու հասայթները Ազգին օդաբին ծառայեցնելու դիտաւորութեամբ շինուած է, (ինչպէս եւ նոյն Սահմանադրութեան 42րդ յօդուածը կը ցընէ), Ազգային Վարչութիւնը Միարանութեան վրայ ունեցած վասահութիւնը ցուցնելու համար այս պաշտօնը անոր կը յանձնէ առ այժմ յուսալով որ Միարանութիւնը իր պարտաւորութիւնները կատարելով, Ազգային Վարչութիւնը չի պարտաւորեր իւր միշեալ իրաւունքը գործադրելու։

17 ՓԵՄՐՈՒԱՐԻ 1861

Պատրիարք Կ. Գոլոյ

ՄԱՐԴԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈ

Անդամ Կրօնական Ժողովոյ

Տակոր Արքեպիս. Տովիաննես Վ. Սկրեան. Փոխ. Ս. Երուսալէմի Սամակ Վրդ. Մանուկ Վրդ. Տ. Գրիգոր Մայր Եկեղեցւոյ. Տովիաննես Պ. Փափակեան. Տ. Փիլապոս. Երեմիա Ք. Խառփիլոյ. Գրիգոր Ք Աճեմեան. Գրիգոր Ք. Պէլիկարչի. Դեօրդ Ք. Խասպիլոյ. Տ. Տովիաննես Քնյ. Հենրէարպեկնետեան։

Անդամ Քաղաքական Ժողովոյ

Գեօրգ Երամեան. Տովիաննես Տատեան. Միրիման Փափակեան. Ե. Խաղոսկեան. Պողոս Պ. Օտեան. Մ. Միհան. Ալբուն Տիրքի. Տակոր Միրօպիսեաննեան. Տակոր Կորատունկեան. Ալասպ Հ. Կիխոսպալիեան. Տովիաննես Մարտիրոսեան. Յարուբին Սարուխաննեան. Մ. Աղարօն. Մկրտիչ Ֆրինկեան. Սիմօն Կորատունկեան.

Գրիգոր Մարկոսեան

Ամենատաք Քաղաքական Ժողովոյ

Լմենալէն Ետեւ հինգ բռպէտ միջոց տըրուեցաւ ժողովականներուն խորհելու և Յեայ

Ժողովականաց առաջարկութեամբը կանոնագիրը երկրորդ անգամ կարդացուեցաւ :

Երկրորդ ընթերցումը աւարտելիք էտեւ հետուեւալ դիտողութիւնները եղան :

Ա. Հսուեցաւ թէ կանոնագրին 42 րդ յօդուածին մէջ Սահմանադրութեան 49րդ յօդուածը զիշումմ'ըրեր է՝ այսինքն Միարանութեան թոյլուութիւն եղեր է որ առանց կերպոնական Վարչութեան հարցունելու կարենայ կարուած էտեւ դնել :

Այս դիտողութեան պատասխան տուաւ ՆԱԽԿԻՆ ՊԱՏՐԱՐՔ Տ. ՏԱԿՈՒ ՄՐԱՋԱՅԱԸ Էւ ըստ թէ՝ Երուսաղէմի մէջ կալուած զնելու առիթները շատ անգամ այնպիսի ստիպողական պարագաներու ներքեւ կը գտնուին, որոնք ժամանակ չեն թողուր անկէց հոս գրելու եւ Ազգային Վարչութեան հաւանութեանը սպասելու՝ առանց մեծ վնասի : Նոյնը Առենապես ի փէնտիին ալ աւելի ընդարձակ կերպով բացատրեց : Ժողովը համոզուելով՝ այս բացատրութիւնը միայն Ա. Երուսաղէմի համար ընդունելու է:

ՄԵՇՅԱՊԱՏԻՆ ԲԱՐՈՒԱԿ ՊէՅՑ առաջարկեց որ առենագրութեան մէջ արձանագրուի թէ՝ «Կալուած զնելու և վաճառելու հրաւածը կենդրունական Վարչութեանն պիտի և առնուի ըստ Սահմանադրութեան» : Բայց Փողովով Յակոբ Արքազնին եւ Առենապետ է փէնտիին ըրած դիտուութիւնները իրաւացի եւ օրինաւոր գատելով, կալուած զընելու կէտին վրայ առաջարկուած չելումն ընդունեց՝ միայն Ա. Երուսաղէմայ Վահե Քին համար » :

Բ. Ազգային Երեսփոխան ՄԵՇՅԱՊԱՏԻՆ ԱԱՄՈՒԷԼ Ա.Ա.Ա. հարցուց թէ՝ Ա. Երուսաւդէմի Վահենը տեղւոյն քաղաքացի մանկաց կրթութեան համար ալ կանոնաւոր Դարոց մը պիտի ուսենայ, եւ թէ Վահեին մէջ հասաւառելիք Հիւանդանոցը Միարանութեան միայն յատկացեալ պիտի ըլլայ, պահպահուած ազգայիններն ալ խնամելու չպիտի ծառայէ :

Ա. Երուսաղէմի Վատրիարքական Փո-

խանորդ ԱՐԺ. ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ եւ Միարանութեան կողմանէ կ. Գոլիս եկող ԱՐԺԱՎԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ այս հարցման պատասխանեցին հաստատելով թէ Քաղաքացի արդարութեան պատասխանութեան մը կայ, որուն բարեկարգութեանը ու կանոնաւորութեանը հոգ պիտի տանի Միարանութիւնը . Խոյնպէս Հիւանդանոցը պանդուխտ ազգայնոց խնամարկութեան ալ պիտի ծառայէ :

Գ. ՏԱՏԵԱՎ ՎԱՆՄԱՉՈՒՔ ՇՈՎՃԱՆՆԵՒ ՊէՅՑ առաջարկեց գրով թէ՝ «Ա. Երուսաւդէմայ Միարանութիւնը ազգային ուսումնականի համար Ազգային Կենդրունական Վարչութեան մինչեւ հիմա տուած տարեւ և կան նպաստը շարունակէ . բայց անկէց զատ և ազգային պիտոյից ժամանակ թէ որ Ընդդանուր ժամովով Միարանութեանը նպաստ և խնդրել հարկ ըլլայ, այս մասին Միարանութեան հաւանութիւնը առնուի եւ և խնդրի այնպէս որոշուի : »

Այս առաջարկութեան վրայ երկար խօսք ըլլայէ ետեւ, առաջին մասը ընդունուեցաւ եւ Կանոնագրին մէջ անցունելու առաջարկութիւններաւ . Այս վերջին առաջարկութեան դէմ առարկութիւններ եղան գլխաւորպէս Ա. Երուսաղէմի Միարան ԱՐԺ. ԱԿՈՒ ԱԱՄՐԱՊԱՏԵՑին կողմէն, եւ բաւական զիմանակութիւն եղան Ասող եղան թէ՝ Ազգային Վարչութիւնը իրաւանքը ըստն մինակ Ա. Երուսաւդէմի գոյըը արամագրելու, թէ Հայոց Ազգը մինակ Տաճկաստանի ընափիշը չեն . Ուսուաստանի, Պարսկաստանի, Հնդկաստանի եւ այլն հայերն ալ իրաւանքը ունին նոյն Վանդին վրայ, թէ կրնայ ըսող ըլլալ Ար 100-150 հոգի մէկ տեղ գումարուեր, ուղածնեն պէս կը տնօրինեն եւ ուրիշ այս կերտ խօսքերի :

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅՆԵՆՑԻՆ պատասխան տուած թէ՝ Սահմանադրապէս հաստատեալ Ընդդանուր ժամուու ժամովով Ազգային ամենամեծ մասը կը ներկայացնէ, թէ Անոր կամքը ընդհանուոր Ազգին կամքն է, եւ ըրած որոշումը ընդ-

Հանուր Ազգին որոշումն ըսել է . թէ որեւէցէ կերպով ուրիշ գումարուած հազարաւոր մարդկիներու բազմութիւն մը չըկրնար հոս գումարուած 100-150 հոգին իրաւուքն ու իշխանութիւնը ունենալ :

Նոյն միջոցին Խուսիացի հայ վաճառական եւ ազգային Հիւանդանոցի Հոգաբարձու Շահնշան ՄԵՄԱՊԱՏԻՒ ՇՈՒԿԱՍ ԱՌԱՆ Ատենապետ էֆէնամին խօսք ուղելով յայտարարութիւն ըրաւ թէ՝ ինքը թէպէտ Խուսիաբնակ հայոց երեսփոխանը չէ , բայց կրնայ վաստակութեամբ ըսել թէ Խուսիաբնակ հայք Տաճկատանի Կեդրունական Վաշրութեան յօդուա Ազգին ըրած ամեն տնօրինութիւնները սիրով եւ գոնութեամբ կ'ընդունին եւ երբէք չեն հակառակիր :

Այս վիճաբանութիւններէն նուել ԱՅԵ-ՆԱՎԵՏ ԷՖԷՆՏԻՆ Խնդիրն քուէի դրաւ եւ առաւալ ԿԱՍԵՄԱԾՈՒՔ ՅՈՒՀԱՆՆԵՍ Պէտին ըրած վերոյիշեալ առաջարկութեան առաջին մասը Կանոնագրին մէջ անցնելը Ընդունեցաւ :

Դ. ՄԵՐՄԸՐԵԲԱՆ ՄԵՄԱՊԱՏԻՒ ԳԵՐԳ ԱՌԱՆ առաջարկեց որ Կանոնագրին Յնքդ. յօդուածը բացատրուի : Պատասխան առուեցաւ թէ յիշեալ յօդուածը բաւական պարզ է եւ բացատրութեան տեղի չունի :

ԵՇՐՈԵՆԵՑ ՄԵՄԱՊԱՏԻՒ ՅՈՎՃԱՆՆԵՍ ՊԱՏՈՒԽԻՆ առաջարկեց որ Ըստ կանոնաց բառը աւելնայ նոյն յօդուածին վերջը : Ընդունեցաւ :

ԱՅԵՆԱՎԵՏ ԷՖԷՆՏԻՆ հարցուց թէ Կանոնագրին վրայ ուրիշ գիտողութիւն մը ընդ կա՞ : — Տեսներով որ չիկար , քուէի դրաւ զայն վերոյիշեալ յաւելուածներովք , եւ ժողովն ալ միաձայն հաւանութեամբ Ընդունեց ու հաստատեց :

4.

ԱՅԵՆԱՎԵՏ ԷՖԷՆՏԻՆ Կրօնական եւ Թագավակուն ժողովոց երկրորդ որոշումը ներ-

կայացուց Ընդհանուր Ժողովին , այն է՝ նըշանաւոր Եպիսկոպոս մը Երուսաղէմ դրկել , որպէս զի մինչեւ նոր Պատրիարքի Ընտրութեան եւ հաստատութեան կատարումը՝ որ քանի մը ամսի կարօն է , Միաբանութեան Նախագահութիւն ընէ , Ս. Տեղեաց ուխտաւորները միխթարէ եւ Պատրիարքութեան արժանի երեք Ընտրելեաց գաղոնի քուէարկութեամբ Ընտրուելուն գործողութեանցը հսկողութիւն ընէ ըստ Սահմանադրութեան :

Այս առաջարիսութիւնը կրօնական եւ Քաղաքական ժողովներէն ընդունեած ըլլալուն վրայ հակառական խսքեր եղան : Քաղաքական ժողովն իմացուց որ Տեղապահ Եպիսկոպոս մը խրկելու թէպէտ որոշում եղած է , բայց կրօնական ժողովոյ անդամոց մեծագոյն մասը ուս պայմանաւ ընդունեած նյ որոշումը , որ կամ Ս. Պատրիարքը կամ նախկին Պատրիարք Յակոբ Միրագանը երթայ եւ ո՛չ ուրիշը :

Եպիսկոպոս առարկեց թէ Տեղապահ Եպիսկոպոս մը խրկելու հարկ չկայ , թէ դուրսէն Տեղապահ խրկելը Միաբանութեան վրայ անվանականութիւն կենթադրէ եւ հետեւարար պատիին կը գոչի , թէ Միաբանութիւնը կարող է վանքին ամէն գործերը տեղը տանելու : ինչպէս առաջ , թէ հոն Սաեցի Եպիսկոպոս մը կայ որ կրնայ Զատիկի օրերը եկեղեցական հանդէսներուն նախագահել թէ Միաբանութիւնը Ազգին կամացը հակառակ ընթացք չկրնար բանել , հետեւարար նոր Կանոնագրութիւնը ամենայն յօժարութեամբ եւ սիրով կը գործադրէ , թէ պէտք է Ազգը վաստակութիւն ցուցընէ Միաբանութեան վրայ եւ ան ալ իր պարտքը կատարէ : Թէ որ կարելի շըլլայ , այն ժամանակը Ազգը իրաւունք ունի եւ կարող է ուղածը Ընկելու :

Ս. Երուսաղէմի ԱՐԺ. ՓՈԽԱՌՈՐԴԸ ու Ս. Երուսաղէմի Միաբան ԱՐԺ. ԱՎԿՈՅ ՎԱՐԴԱՎ- ՊԵՑ Յակոր Մրրազանին ըսածները հաստա- տելով՝ աւելցուցին որ եթէ ամենափոքր ան- կարգութիւն մը կամ կանոնազանցութիւն մը պատահելու ըլլայ՝ իրենք արեան չափ պատասխանառու են :

Բաժնեւեցան կարծիքները, եւ բաւա- կան երկար վիճարանութիւն ըլլալէ ետեւ, որուն մէջ դժբաղդաբար ատենական կանոն- ները եւ բարեկարգութիւնը միշտ չպահուե- ցաւ, վերջապէս գաղտնի քուէարիտթիւն առաջարկուեցաւ քանի մը Անդամներու կողմէն Դիւանը այս առաջարկութիւնը ըն- դունելով, Տեղապահ նպակոպու մը խրբե- լու առաջարկութիւնը քուէի դրուեցաւ եւ 66 քուէի դէմ 83 քուէով նո ձգուեցաւ :

5

ԱՏԵՆԱԳԵՏ ԷՖԵՆՏԻՆ ազգային պար- տուց վճարմանը համար հաւաքուած տուր- քին խնդիրը մէջ դնելով, հարցուց թէ ար- դէն հաւաքուած ստակները ինչո՞ւ չեն յանձ- նուիր Ազգային Վարչութեան :

ՄՈՒՊԱՀԵՍԱՑԵԱՆ ՄԵՄ. ԱՂԱՅՆ պատասխանեց թէ՝ արդէն մեծ գումար մը հաւաքուած է Սարտածներէն, բայց կ'ըսպա- սեն որ ուրիշ էսմաններէն հաւաքուելիք տուրքերն ալ հաւաքուին. վասն զի, կըսէ, այս տուրքը ո՛չ միայն Սարտածները տալու պարտա որեալ են, այլ ուրիշ էսմաններ ալ :

ԱՏԵՆԱԳԵՏ ԷՖԵՆՏԻՆ ըսաւ որ արդէն

հաւաքուած ստակները պէտք է յանձնուին Ազգային Վարչութեան եւ մատեալներն ալ հետզհետէ հաւաքուին :

ԱՂԱՅՆ ՄԿՐՏԻՉ ԱՂԱՅՆ պատասխանեց թէ՝ արդէն հաւաքուած ստակներն առնուե- լով Ազգին պարտքը չի վճարուիր. նորէն նե- ղութիւնը պիտի շարունակէ, եւ առնելիքի տէրերը Քաղաքական Ժողովին վրայ պիտի դիմեն :

ՏԱՏԵԱՆ ՎՍԵՄԱՌՈՒՔ ՅՈՎԱՎԱՆՆԵՍ ՊԵՅՑ Բէ տուրքերն հաւաքելու պաշտօն ու- նեցածները թոյլ կը վարուին, ընդհանրու- թիւնն ալ անփթութիւն կը ցուցնէ եւ տուրք Շ'տար :

Թանի մը Երեսփոխաններ պատասխան տուրին թէ էսմանները պատրաստ են իրենց կարողութեան ներելուն չափ մասնակցելու, բայց ժամանակիս առեւտրական վիճակը նը- կատելով՝ լաւ է որ ամեն մարդու իր յօժար կամոցը յանձնուիր վճարելիք տուրքին չափ :

Այս միջոցին Ժողովականներէն շատերը մէկանց խօսիլ սկսելով, ԱՏԵՆԱԳԵՏ ԷՖԵՆ- ՏԻՆ քանի մը անգամ զանգակը նշշնչելէ ետեւ, տեսնելով որ ոմանք խօսակցութիւ- նը կը շարունակեն եւ ժամանակն ալ անցած է, Ատեանը վերցուց ժամը 11/ին :

Պատրիարք Կ. Պօլոյ

ԱՄՐԳԻՍ ԱՐՔԵՊՈՒՍԿՈՊՈՍ

Փոխ. Ատենաղպիր

Կ. Ա. Ինքնիանս

Ատենապետ

Ս. ՎԻԶԵՆԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Ի Ռ Ա Տ

4 ԱՊՐԻԼ 1861

Կ ՄԱՅՐ-ԴՊՐՈՑ ԳՈԽՄ-ԴԱԲՈՒՆ

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՍԱՐԳԻՍ ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ս Ե Ր Վ Ի Չ Է Ն Է Ֆ Է Ն Ց Ի

Ժամը 7ին Ատեմանը բացուեցաւ Նախագահութեամբ ՍՄԵՆ. Տ. ՍԱՐԳԻՍ ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ ԷՆ Ատեմապետութեամբ ՍՄԵՆ. ՍԵՐՎԻԶԵՆ Է ՖԵՆՏԻՏԻ:

1.

Ընդհանուր ժողովոյ Ատեմադպրի Փախանորդը նախընթաց Ընդհանուր ժողովին ատեմադրութիւնը կարգաց է ընդունուեցաւ:

2.

ԱՏԵՆԱՊԵՏ Է ՖԵՆՏԻՏԻ իմացոց թէ՝ Ա. Երուսաղմէնի բողոք մը, ընտրելեաց ցանկը մը էն հասաւանեալ կանոնագրին վրայ քանի մը դիտողութիւն եկած է. բայց այս օրուան Ընդհանուր ժողովին պաշտօն Ազգային ժողովոց էն Առողջոց համարատութիւնը լսել էն ժողովակերուն կիսով փոփոխութիւնը կատարեալ ըլլալով, թէ որ այս

դործողութիւնները կատարուելէ ետեւ ժամանակ մնայ, վերոյիշեալ խնդիրներուն վըրայ կը խօսուի:

Ժողովն հաճութիւն տալով, ԱՏԵՆԱՊԵՏ է ՖԵՆՏԻՏԻ խօսք տուաւ Կրօնական ժողովոյ Ատեմադպր ԱԲԴ. Տ. ԳՐԻԳՈՐ ԱՃԵՍԵԱՆ Քահանային Կրօնական ժողովոյ յայտագիրը կարդալու:

ԸՆԹԵՐՈՎՈՒՄԸ ՀՅԱՆԱԼՈՒՆ՝ ԱՅՎԱՍԵԱՆ ՄԱՍԹՈՍ ԱԴՐԱՆ Կրօնական ժողովոյ յայտագրուին մէջ նշանակեալ որոշման մը վրայ՝ այն է Պօլայ մէջ հրատարակեալ պարբերական թերթի մը մէջ և Հայաստանեայց եկեղեցին Սահմանադրական է, վերնագրով տեսնուած յօդուածի մը գէմ հերքում մը հրատարակելու որոշման վրայ բացատրութիւն ուզեց, եւ հարցոց թէ՝ հրատարակեալ գրուածի մը վրայ առանց հեղինակէն բացատրութիւն ուզելու հերքում կրնայ հրատարակուիլ:

ԱՏԵՆԱՊԵՏ Է ՖԵՆՏԻՏԻ Կրօնական ժողո-

վոյ յայտագրին այն մասը նորէն կարդաց-
նելով՝ պատասխանեց թէ հերքման նիւթ-
եղով յօդուածին հեղինակը կարող է գրով
պատասխան տալ հրատարակեալ հերքու-
մին. — Ժողովը համաձայնութեամբ հաստա-
տեց Ատենապետ էֆինտիին այս պատա-
խանը:

3.

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՖԻՆՏԻՆ ԽՈՍՔ ՄՈՒԱ Դա-
ստատանական Ասրհրդոյ Արժանապատի.
Ատենադպրին՝ նոյն Ասրհրդոյ յայտագիրը
կարդալու, բայց Ատենադպրիը շնչցաւ կար-
դալ պատճառ ցուցնելով թէ՝ մէջի պարու-
նակութիւնք կարդացուելու բաներ չեն:

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՖԻՆՏԻՆ ԽՈՍՔ ՄՈՒՆԵԼՈՎ որ յիշ-
եալ յայտագիրն արդէն Կրօնական Ժողովը
կարդացած եւ իւր յայտագրին մէջ անցու-
ցած էր, ընթերցման հարկ չի տեսնելով եւ
չգեց եւ խոսք տուաւ Բաղաբական Ժողո-
վոյ Ատենադպրին իրենց յայտագիրը կար-
դալու:

Բաղաբական Ժողովոյ ԱՏԵՆԱԴՊԻՆ Ա-
զԱՅՈՆ ՄԿՐՏԻՇ ԱՂԱՎՆ գեռ եկած ԺԱԼԱԼՈՎ,
ԱՇԱՅՅՈՆ ԳՐԻԳՈՐ ԷՖԻՆՏԻՆ կարդաց Բա-
ղաբական Ժողովոյ յայտագիրն, որոյ մէջ
բռվանդակեալ էին նաեւ Աւոստմական,
Աթմուական եւ Տեսեսական Խորհրդոց յայ-
տագրերուն գլխաւոր էիտերն:

ՑԱՅՑԱԳԻՒԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ

ԱՄԱՋՈՆ ՍԱՀՄԱՆԱՄԴԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Ազգային ԿԵՐՈՆԱԿԱՆ Վարչութեան

և Սահմանադրութեան 125րդ յօդուա-
ժոյն համաձայն Ազգային Կերոնական Վար-
չութեան անդամոց կիսով չափ փոխուելուն
պայմանաժամկեր հասած ԺԱԼԱԼՈՎ, Բաղաբա-
կան Ժողովո՛ իւր վերատեսչութեան տեղե-
կութիւր կը ներկայացնէ Էֆինտինուր Ժողո-
վոյ, ըստ 144րդ յօդուածոյ Սահմանադ-
րութեան:

« Ժողովոյ այս առաջին Սահմանադ-
րութեան մշտան անցեալ Սեպտեմբերի 4իր.

օրէն սկսած ըլլալով՝ վեց ու կիս ամսոց չափ
միայն տեւեց, եւ իւր գլխաւոր գործն ե-
ղաւ Վարչութեան գրեթէ ամեն հուղերեն
ի հիմանց նորոգել, հետեւարար՝ իւր կի-
սամեայ շրջանին մէկ մեծ մասը Սահմանադր-
րական Վարչութիւն մը կազմելու նուիրեց:

« Բաղաբական Ժողովով ամեն բանէ ա-
ռաջ՝ այս պարագայիս վրայ Էնդհանուր
Ժողովոյ ուշադրութիւնն հրաւիրելով, ա-
կընկալու է անոր ներզամութեան, եթէ
թերութիւններ տեսնուին իւր Վարչու-
թեան մէջ, որ բնականարար չի կրնար ու-
նենալ այն կատարելութիւնը, զոր Սահմա-
նադրութեան շնորհիւ պարտաւոր կըլլար
ունենալու, եթէ աւելի յաջող պարագանե-
րու մէջ ծնած ու ամրող տարեկան շրջան
մ'ունեցած Վարչութիւն մը եղած ըլլար,
ինչպէս որ Էնդհանուր Ժողովը իրաւամբ
պիտի սպասէ տեսնելու այսուհետեւ դալիք
Սահմանադրական տարբելուներուն:

« Ժողովո՛ իւր գոյն ժողովութեանց համա-
ռաւ պատմութիւնը ատենադրութիւններէն
քաղելով, ներկայ տեղեկագրին մէջ Ընդհա-
նուր Ժողովոյ ներկայացոցած ժամանակ,
անոր ուշադրութիւնը չի պիտի յոդնեցունէ
մի առ մի յիշատակելով տեղական մասնաւոր
գործերը, որոց տեսրէնութիւնները կամ
ուղղակի ինքը կամ յատուկ Յանձնաժողով-
ներու ձեռօք ըրած է, եւ կամ Տեսուչ եւ
Թաղական Խորհրդոց յանձնած է:

« Բանի մը կարեւորագունից բացառու-
թեամբ՝ չի պիտի յիշատակի նաեւ Գաւառա-
բռնակ ազգայնոց վերաբերեալ հարիւրաւոր
գործերը եւ հինգ վեց եկեղեցեաց շինու-
թիւնները կամ նորոգութիւնները որոց հա-
մար Կայսերական պաշտոնէից, կուսակալաց,
Առաջնորդաց եւ այլոց հետ Պատրիարքարա-
նուս ընդարձակ թղթակցութիւնները ըրած է:
Այս մասին մանրամասն տեղեկութիւն ըստա-
նալ ուղղուերուն հետաքրքրութիւնը գոն-
ընելու համար՝ Ժողովս իւր երեսունի չափ
նիստերուն ատենադրութեանց տերուակները
Ազգային Դիւնանատան մէջ բաց ըլլալը կը

յայտնէ : Ուստի ուղեկագրին մէջ պիտի յիշառակութին միայն այն խնդիրները՝ որոնք Ազգային ընդհանրութեան ուղղակի համառուցակի վերաբերութիւնն են, եւ որոնք աւելի կամ նուազ կարեւորութեամբ ուղղագրութեան արժանի կրնան համարուիլ : Այս խնդիրներուն զատ զատ պատմութիւնը տեսակ մը դասակարգութեամբ ընկերու համար՝ ժողովս իւր նիստուն մէջ անոնց ծագման առաջնութիւնը կը պահէ, եւ իւրաքանչիւր խնդրոյն ընթացքը մինչեւ վերջը անընդհատ կը շարունակէ հետեւեալ կերպին :

Ն Ի Ս Ա.

ՀՀ Սեպտեմբեր 1860

Ա. Տեսուչ Խորհուրդք. — Բ. Դիւանապետ. — Գ. Գաւառական հրահանգք. — Դ. Վանցի Պօղոս Վարդապետ. — Ե. Մերասույոյ Դերեցմանառուն. — Զ. Բարերարութիւն.

Ա. Ժողովս այս առաջին նիստին իւր Դիւանը կազմելէ անմիջապէս ետքը՝ Ուստի նաևական, Ելմոսական եւ Տեսեսական Խորհուրդներուն առանական, նաեւ Գաւառասանական Խորհուրդոյն հինգ աշխարհական անդամոց ընտրութեամբն զրագեցաւ Խոկ այժմեան պարագայից մէջ ծանրացած անձնական զրագունքը ամեն ընտրելոց շիներեց որ իրենց առաջարկուած ազգային պաշտօնը ընդունին . այնպէս որ առաջին երեք Խորհուրդները երկու ամիս, եւ Գաւառասանականը չորս ամիս ետքը գժուարաւ կրցան կազմուիլ եւ կանոնաւուագէս իրենց ուսուցութեանը յանձնուած զործ երով զրագիլ .

Բ. Նոյն նստին Դիւանապետի հոգը տարա ժողովս, բայց յարմար անձի մը որժուարագիւտ ըլլալուն պատճառաւ՝ չորս ամիս անցնելով, հազիւ արժանաւոր Դիւանապետ մը կրցաւ ձեռք բերել .

Դ. Ժողովոյս երրորդ գործն եղաւ Գաւառական հրահանգքներուն խարագրութիւնը ապսպարել Սահմանադրութեանը Յանձնաժողովյն : Իսկ խնդրոյն ժամկեռութեանը պատճառաւ նոյն հրահանգները իրդ նիստին միայն կրցան ներկայանալ ժողովոյս, որ անմիջապէս քննութիւնը յատուկ Մասնաժողովի մը յանձնենց, ու երկու նիստ անցնելով՝ տպեալ օրինակները կրցաւ խրկել Առաջնորդներուն Պատրիարքական ցըլարերական նամակներով : Արդէն աւելի մօտ գաւառաներէն լուսեր առնուեցան որ ընտրութիւնները սկսեր են . բայց Մայրաքարքին ընտրութեանց գժուարութիւններուն վրայ Պատելով, գեռ բաւական ժամանակ համբերել հարի է մինչեւ որ Էնդհանուր ժողովպէտ տեսնէ Գաւառական երեսպիտիանները :

Դ. Ժողովս վանցի Պօղոս Վարդապետի դէմ եղած ծանր ամբաստանութեանց քննութիւնը խստ Մասնաժողովի մը յանձնենց, բայց քանի մը նիստ անցնելով, յիշեալ Վարդապետը՝ փոխանակ ներկայանալու Մասնաժողովին, փախաւ դատին վերջանաբէն առաջ, եւ կրօնական ժողովը արդիւց զնա հոգեւոր պաշտօն կրտարելէ, մինչեւ որ գոյ զինքը արդարացնէ :

Ե. Հետեւ Վարդապետին կրօնափոխութեան սպանայիօթ Տրապեզօնէն գրած մէկ նամակը առնուելով, կրօնական ժողովոյն առաջարկութեամբը՝ ժողովոյ թրդ. նատին անոր Պօղոս բերւուելուն համար Արքունի հրամանակի խնդրուեցաւ, եւ միայն մէջ՝ որ է Կ Յունվար, երկու ամիս պայմանաժամանակ տրուելով՝ դատուապարտութեան ըստ պատուիթի հրամարակուեցան Միանգամայն Վեհափառ Կաթողիկոսին գրուեցաւ եղեւթիւնը, որպէս զի յիշեալ Վարդապետը կերպիւ մը նպիստառութեան աստիճան ձեռք բերելու փորձ չընէ :

Ե. Ժողովոյս ներկայացաւ Սերաստիոյ ազգային ֆերեզմանատան խնդիրը, որ չափ հին վէճ մէկ այն տեղի Հայոց և Յունաց մէջ, Հռն բնակող մեր ազինք բազմաթիւ Արքունի հրավարտակներով ու հրամանադրիներով

Նոյն Գերեզմանատան վրայ հաստատ եւ ան-
ժխոտելի իրաւունք ունին. բայց Յոյնք այն
կողմերը նոր եկած ու սակաւաթիւ են: Հայոց
թոյլոտութեամբը իրենց ննջեցնաները մեր
Գերեզմանատան մէջ թաղած եւ դարձեալ
Հայոց եզրայրասիրութեամբը հոն մեր մէկ
Մատուռը մեռք բերած ըլլալին առիթ հա-
մարելով, արոսաքին պաշտպանութիւն ալ
գտնելով, Մատրան արդանալու չեն բաւա-
կանացեր ու Գերեզմանատան ալ մեռք եր-
կեցուցեր են: Բ. Դուռն ալ առաջները խա-
զազարար ոգուով որոշեր էր որ Մատուռը
Յունաց եւ Գերեզմանատունը Հայոց միայ,
եւ Մատուռը երթալու համար նեղ ճամբայ
մը ձգուի չը ճապատեալ: Հայք՝ Կայսերական
հրամանին հնապատճերը, պատ մի քանչեր են,
իսկ Յոյնք՝ անոր հակառակ քանչեր են զայն
եւ: Գերեզմանատան սեպհականութեան դատը
վարելու սկսեր են նորին: Բ. Դուռը ասոր
վրայ՝ միին ճամբայ մը գտնել ուղելով, ո-
րոշեր է որ Գերեզմանատունը անգործ մնայ
բոլորովին ու Հայոց եւ Յունաց զատ զատ
նոր գերեզմանատան տեղ չնորհուի յԱրքուն-
եաց: Այս որոշման ալ Հայք չեն համոզուիր,
որովհետեւ նախ՝ իրենց սեպհականութեան
հաստատ իրաւունքը կը զոհուի, երկրորդ՝
իրենց ննջեցելոց գերեզմաններուն վրայ հո-
գեւոր արարարութեանց արգելոց կը լայ, եւ
երրորդ՝ Յոյները օր մը նորին անիկայ
մեռք ձգելու կը ջանան, անոր մէջ իրենց
Մատրան գտնուիլը իրաւունք ու զէնք առ-
նելով:

Ահա այս վիճակի մէջ ներկայացաւ խրն-
դիրս Քաղաքական ժողովայն, որ շատ նիս-
տերու մէջ երկար խորհրդածութիւններ եւ
թղթակցութիւններ ընելին ետեւ՝ ազգանոց
ամենարդար իրաւունքէն հարկադրուեցաւ,
Բ. Դրան վերջին որոշման հակառակ, անոնց
խնդիրը պաշտօնական կերպիւ ներկայացնե-
րու Արտաքին գործոց Տեսութեան ասկէ
մէկ ու կը ամի՞ յառաջ:

Զ. Ժողովը այս առաջին նիստին առիթ
ունեցաւ յաստուկ չնորհակալութիւն մատու-
ռանելու, ի դիմաց Ազգին, իւր անդամոց

մէջն ազգատէր Միրիման Ամիրայի, որ առա-
տանեւնութեամբ չնորհեց Ազգային Հիւան-
դանոցին և՛ մասաւրա ջուր, որուն շատ ժա-
մանակի հետէ խիստ կարօտ էին խզմալի
պատասխարեալները:

Ն Ի Ս Բ.

21 Սեպտեմբեր 1860

Ա. Թաղական Խորհուրդք. — Բ. Սահ-
մանադրութեան մասնաժողով. — Դ. Հա-
ստատութիւն ժողովոց ըստ Սահմանադրու-
թեան.

Ա. Ժողովն որոշեց Պատրիարքական
հրամանագիր խրկել ամեն Սկեղղեցեաց Քա-
րողիշներուն, Մայրաքաղաքիս Թաղական
Խորհուրդները կազմելու համար: Երկար եւ
բազմադիմի վէճեր ժագեցած շատ Թաղերու
ժողովուցոց մէջ, որոնց ումանք հին Անսահ-
մանագրական ընթացքին Սահմանադրականի
փոխուելուն արգելք ըլլալու կ'աշխատէին:

Բ. Թաղաքական ժողովս՝ շատ նիստե-
րու մէջ՝ երկար ժամեր մտիկ ըրաւ վէճերը,
եւ անեսներով որ միւս ազգային տնօրինու-
թեանց արգելք կը լայ, ժողովին, ԺԱՐ. նիստին
Սահմանագրութեան Մասնաժողով մի կազ-
մեց որ թէ՛ Մայրաքաղաքիս Թաղերէն եւ
թէ՛ Գաւառներէն ծագած եւ ծագելիք այս-
պիսի վէճերը քննէն եւ վերջացնէ Սահմանա-
գրութեան համաձայն եւ իրաւացի խընդ-
րոց մասգրութեամբ: Բայց եւ այնովէս
Մայրաքաղաքիս մէջ մինչեւ ցայսօր քա-
նի մը Թաղական խորհուց կազմութիւնը չէ
կատարուած, որոց մէկ երկուքն ալ՝ անո-
րոշ մնացած է բնակչաց զատ վարչութիւն
ունենալու կամքին համար: Այս առթիւ ժո-
ղովս չնորհակալութեամբ կը յիշատակէ, որ
երկու երեւելին թաղերու Խորհուրդները խա-
զանութեամբ կազմուեցան՝ չնորհիւ ազգա-
տէր Գէորգ Պէյ Երամեանի:

Դ. Կանական եւ Թաղաքական ժողով-
ոց ըստ Սահմանագրութեան նորընտիր ան-

գամեց հաստատութիւնը Բ. Դրնէն խընդ-
քելու համար պէտք եղած թ-բ-ըլիքի խընդ-
քագրութիւնը ապօպքեց, եւ Դրդ. Նիստին
ներկայացւոց Արտաքին գործոց Տեսչութեան
ժԱրդ. նիստին, որ է 25 Նոյեմբեր, Կայսե-
րական Հրամանազիրը առնուեցաւ, որով
կրկին ժողովը օրինաւորապէս հաստատուե-
ցան՝ ըստ նոր Ազգային կանոնաց :

Ն Ի Ս Դ.

28 Սեպտեմբեր 1860

Ա. Նպաստահաւաք Եկեղեցականք . —
Բ. Ծոգեշարժ ջաղացքի առաջարկութիւն .

Ա. Ժողովը՝ այս նիստին Ածպակերու
Եկեղեցւոց պարասուց վճարման համար գրա-
մանական նպաստ ժողովելու Պատրիարքական
կոնդակի խնդրուելուն վրայ՝ խորհնելով, որ
շատ անդամ այսպէս հաւաքուած գումարնե-
րը նպաստակին չեն հասնիր, երբեմն պէտք
եղածէն աւելի կը դումարուի և այլ առնոց
նման շարաչար կիրառութիւններ կարելի
կամ հաւաքական են, երբեմն ալ հաւաքուած
դրամը հաւաքովին անձնական եւ ճանապար-
հի ծախուց չի բաւեր, խորհնելով միանդա-
մայն որ գուրսէն եկողներէ շատ անդամ Ե-
կեղեցականք են, եւ գացած տեղերնին ազ-
գային ապաստանարաններ չի դընելով, ի-
րենց կարգին անվայել օթեւաններ բնակե-
լու կը պարտաւորին, եւ որ աւելի ցաւալին
է՝ իրենց ժողովուրդը երկար ժամանակ ա-
ռանց քահանայ. եւ հետևեաբար հոգեւոր
միաթիմ արութենէ զորիկ կը թժուն, որոշեց
որ այսպիսի նպաստ հաւաքելու համար գա-
ւառներէն թէ՛ Եկեղեցականք թէ՛ աշխար-
հականք իրենց երկրէն չելլեն աստիս անդին
թափառելու : Այս որոշման վրայ Առաջնորդ-
ներուն գրուեցաւ, որ ասանկ ճամփորդու-
թիւնները արգիլեն, եւ եթէ յիրաւի նը-
պաստի կարօտ եկեղեցիներ գտնուին, ամեն

պարագայինք գրեն առ կեդրոնական Ազգա-
յին վարչութիւն, եւ այսուհետեւ այսպիսի
նեղութեանց առաջքը առնելու համար՝ շի-
նութեանց եւ նորոգութեանց ժամանակ Ազ-
գային Աշակեանագրութեան միտ զնեն :

Բ. Այս նիստին՝ ուսանց ազգայնոց կող-
մէն առաջարկութիւն եղաւ որ յօգուտ Հի-
ւանդանոցի շոգելարժ ջաղացք մի շինուի,
եկամ-Գուրէի Ս. Յակով Եկեղեցւոյ կից Ազ-
գային կալուածքին վրայ :

Քաղաքական ժողովը՝ Տնտեսականին
կարծիք ալ առնելով, առաջարկութեան
օգտակարութեանը համազաւեցաւ, բայց Ազ-
գային Անտուեկին այժմեան վիճակին նկատ-
մամբ, աւելի յաջող ժամանակի սպասել
հարկ ըլլալը որոշեց :

Ն Ի Ս Դ.

5 Հոկտեմբեր 1860

Ա. Զիւանդանոցի Զէյթինիլիք. — Ալարք
- Գարուի հրկիցնեալք .

Ա. Քաղաքական ժողովն տեղնկացած
ըլլալով որ Ազգային հիւանդանոցին Չանաք
Գալէի մօտ Այվալըս Զէյթինիլ մը ուռի, ո-
րուն արդիւնքը քանի մը տարիներէ հետէ
հիւանդանոց շիհասնիր, այն աեղացի անձ մի
գանելով, Տնտեսական Խորհրդոյ ձեռամբ,
անոր վարձու տուակա յիշեալ ազգային կալ-
ուածին երկու տարուան վայելումը, այն պայ-
մանաւ որ բոլոր մշակութեան եւ դարձանի
ծախիքը վարձուղին վրայ ըլլալով տորին իննա-
կան հիւանդանոց քառասուն աման ձէթ տայ
Հիւանդանոցին, եւ անցեալ տարիներուն
արդեւանց ինչ՝ ըլլալն ալ քննելով՝ Ազգային
Վարչութեան իմացունէ :

Բ. Ժողովը որոշեց որ, յօգուտ Ազ-
գին՝ գնոյ առնուի 3000 կանգուն տարա-
ծութեամբ գետին մը յԱխորդ-Գարու, որոյ
վրայ քանի մը տարիէ հետէ հրկիցեալ Հայ-
պացի աղքատներ պատապարուած էն, ու

վարձուց կողմէն նեղութիւն կը կրեն. Ուստի այն գետինը ձեռքք բերելու համար պէտք եղած երեսուն հազար դրամ էն

5000	դրամ. Շանթիկ Ամիրային կողակցէն կը տակեալ.
5000	դրամ. Մազուտա Ամիրային կողակցէն կտակեալ.
7000	դրամ. Միասք Ամիրային կողակցէն կտակեալ.
2500	դրամ. Պատրիարքի ձեռքոք բարեպաշտուհի Տիկին Ժիկութիւն մը շնորհած կարձը

Հետ ամէնը՝ 19.500 դրամ պատրաստ ըլլալով, մասեան ալ ումանց ժողովականաց շնորհի պիտի դումարութիւր, ու նոյն գետինը պիտի առնուէք:

Բայց ժողովը ինչպատճեն կողմէն առաջարկուեցաւ, որ եթէ այն գետինին համար նշանակուած գումարը իրեն տուի, ինքը թուկիւտար հճատիէի կողմը ունեցած ընդարձակ գետինին վրայ յիշեալ հրիփեաները պատրաստիւլու բաւական տուներ պիտի շնչէ ու ձրի նստեցունէ, միայն թէ եկեղեցին տարեկան փոքրիկ հողի վարձը վճարեն, ուստի գործը կախ մնաց. (*)

Ն Խ Ս Ե .

42 Հակոբեամ 1860

Ա. Կրօնական ժողովն ու Մեղսուն. — Բ. Միհրան Պէջ Տիւղեան.

Բաղադրական ժողովոյն բողոք եղաւ Կրօնականին կողմէն Ազգային լրագրաց դէմ.

(*) Տես Հակոբեամ Ըստ Հակոբեամ ժողովու մասնաւու մասնաւու, Պատրիարքական ժողովու անդամներն Մէրկան Անդամ և Եղանակ էնդամներն այս անդամներն ու Նուշենները, ու է պէտին նուշենները ու նուշենները, Կորուգետ Անդամներն անդամներն եւ հայուշ ընտառը, ժողովու անդամներն ու ուղարկուած անդամներն էնդամներն էնդամներն է.

Լրագրապետաները հատեւեալ նիստին հրամաւ իրուելով, իրենց առաջարկուեցաւ որ Ազգին եւ Վարչութեան վերաբերեալ խնդրոց վրաց առած տեղեկութիւնին հրամարակեցին առաջ անդամ մի Պատրիարքարանէն ստուգեն, որ պէտք է անդամութեամբ կամ դիմամար իրենց արուած միաւ լուրերը գայթակղութեան առիթ չըլլան, եւ միանդամայն հասարակութեան համարութը Ազգային Վարչութեան վրացէն չի պակսի, որ Ազգային գործերը դէմպի յաջողութիւնն ընթանան:

Այս մասին Քաղաքական ժողովը լըրագրապետաց յայտնեց, որ իրենց ազգառութեան արգելեց ըլլան չուզեր. միանդամայն իրաւ անկեղծութեանը ցուցուները համար իմացուց յ (եթէ խոհեմութեան սահմաննէն գուրս չըլլեն) իրը ատենագրութեանց տումարները իրենց համար բաց կը թաղու Դիւան նատան վրայ :

Այս առաջարկութեան ումանք հանեցան եւ ումանք լաւագոյն համարեցին իրենց հաւանած աղբիւներէն տեղինետիթիւն ստանալ, ու ետքէն ուղղել եթէ սիալ ըլլայ :

Ժողովոյս ժերու. Նիստին՝ Կրօնական ժողովը բողոքեց Մէրկան մէկ յօդուածին դէմ, որով Վանցի Պարու Վարդապետը կարգէն լուծերու գիտի կուտար յիշեալ Հանդէսը, ու ատակ Կրօնական ժողովոյն իրաւասութեանը դէմ կը մեղսնչեր. ուստի Խանուն ժողովով առաջարկուեցաւ յիշեալ Հանդէսի խմբագրին ու յետ կոչում ընէ, ինչպէս որ այն ալ ետքէն խոհեմութեամբ ըրաւ :

Բ. Միհրան Պէջ Տիւղեան գրով խընդիրեց Արքազան Պատրիարքէն որ Գորու-Զէշմէի Ազգային Փերեցանատան մէջ իրը գերդաստանին յատկացեալ թաղին կից կտոր մը տեղ տրուի իրեն, գինը վճարել նաստանալով, Նոյն թաղին ընտրութեանց առիթով պատահած երկպատկութեանը համար իրնդիրը եւ մենալով, ժողովը իրը ժԱլու Նիստին որոշեց, որ Խնդիրուած տեղը չելլան, ի պատիւ յիշեալ Անձնին եւ իրը Սպառական գերդաստանին, բայց իրը նուէկ առած որ

եւ է փոխարքնի եւ տեղւոյն Թաղական Ասորհը դրդոյն կարծիքն ալ առնելով, իմրդ նիստին վերջին որոշում ըրաւ, ու ի՞նչպ ին գործադրութեան հրաման տուաւ յատուկ պայմաններով:

Ն Ի Ս Զ .

19 Հոկտեմբեր 1860

Ազգային Հիւանդանոցի Հոգաբարձութիւն .

Ժողովս այս նիստին մէջ հաստատեց Ազգային Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը, որ Տնօտեական Ասորհը դրդոյն տեղեկագրով առաջարկուած է: Ուրիշ նիստին մը մէջ ընդունեց նոյն Հոգաբարձութեան առաջարկութիւնը ի մասին ինչ ինչ բարեկարգութեանց Հիւանդանոցի, ըստ Սահմանադրութեան: Եւ իմրդ նիստին մէջ՝ ըստ Խնդրոյն Հոգաբարձութեան՝ Թաղական Ասորհութեանը ըստ ծանուցագիր զրկեց, որ Հիւանդանոց աղջյը ընդունելու առաջարկութիւն չ'ընեն, մինչեւ որ նոր կարգադրութիւններ ըլլան, քանզի արդէն որը եւ անուշունչ աղջյցը Քիւր 200ը անցած էր, ու անկէ աւելի պատրագրելու բաւական անդ չէր մնացած:

Ն Ի Ս Բ .

11 Հոյնմբեր 1860

Երասաղիմայ խնդիր.

Թաղաբական Ժողովս Ընդհանուր Ժողովոյն նոյեմբերի կին տուած որոշմանը համաձայն՝ Երասաղիմի Պատրիարքին զրկց 600,000 զրչ. ի փոխառութեան խնդիրը: Ժըրդ նիստին 30 Դեկտեմբեր, պատասխան ստացաւ, որով յիշեալ զումորը պակսեցու: Նել եւ մինչեւ Զատիկի սպասել կը խնդիրը Պատրիարքը: Հետեւեալ նիստին, կ Յունիար, կրկին պատասխան առնելուցաւ նոյն

մոտք, ձեռամբ Մէրվիչէն էֆէնտիի, որ այս առթիւ Ժողովոյն նկարագրեց Երասաղիմայ Վարչութեան եւ Միաբանութեան վիճակը ի տիրութիւն լսողաց: Մինչդեռ Թաղաբական ժողովը կը պատրաստուէր Պատրիարքին հասկցնելու որ ինքը չունի իշխանութիւն Ընդհանուր Ժողովոյն որոշումը փասնելու, Ժըրդ նիստին, Ա Յունիար, անոր յանկարծաման Ըլլալը լսեց: Նոյն օրը Հարկաւոր գատեց Նշանաւոր Արք-Եպիսկոպոս մը՝ իր առժամանակեայ Նախագահ իսրկել յ' Երուսաղէմ երկու աշխարհական քննչներու հետո:

Հետեւեալ նիստին, 13 Յունիար, Մէրվիչէն էֆէնտիին ըրած Երասաղիմայ նըկարգութիւնը նորէն մտիկ ընկելով, Ժողովը երկու օր առաջ առաւած որոշումը հաստատեց, եւ յիշեալ Աթոռույն Վարչութեան ու Միաբանութեան համար Կանոնագրութեան հիմնադիր մը եւ Երուսաղէմ իսրկուելիք քըննիչներուն համար հանճարդներ պատրաստելու Յանձնամաժողով մը կազմեց: Հետեւեալ երկու նիստերուն մէջ կրօնական Ժողովոյ հետնեց պատրաստուած Կանոնագրութիւնը, եւ Յանձնամաժողովին մէջ հաւասար թուով Եկեղեցականներ աւ նշանակելուուաւ: Փետրուար 3ին ուղակի գիրեր առաւ Միաբանութենէն Պատրիարքին մասնելուն եւ Աւագ Լուսաբարին Պատրիարք ընտրուելուն վրայ: Փետրվար 10ին՝ նոր գիր մ' առաւ, որով Միաբանութիւնը Աւագ Լուսաբարին ալ մահը կը ծանուցանէր, Ազգային Սահմանադրութեան հետեւիլ եւ ամեն բան բարեկարգել կը խստանայր, եւ կեզրոնական Վարչութեան կը թօղուր միաբաններին մէկ-կը իրենց Պատրիարք ընտրել: Ժողովը Պատրիարքի ընտրութիւնը Սահմանադրութեան համաձայն ընելու համար՝ ես ձգելով, նոյն նիստին մէջ Սահման Ժողովով որոշեց նորէն Երասաղիմայ իրը առժամանակ Նախագահ իսրկել նշանաւոր Ապիսկոպոս մը, որուն ընտրութեանը համար Ընդհանուր Ժողովը գումարել Հարկ եղաւ: Փետրվար 17ին Խան Ժողովը ստորագրեց պատրաստուած Կանոնագրութիւնը զրո Ընդհանուրը Ժողովը նոյն

օրը հաստատեց : Փետրվար 25ին եւ Մարտի 25ին երկու նիստերուն մէջ՝ Քաղաքական Ժողովը լնդհանուր ժողովոյ իրաւունքն նամակը կարգաց , որ կը հրաւիրէր զինքն պէտք եղած ապահովաթեան միջոցներն անմիջապէս ի գործ գնելու որպէս զի հաստատուած կանոնագրութիւնը կէտ առ կչտ գործադրուի Միարանութեան մէջ , յիշեցունելով միանդամյան թէ այս մասին ժողովով պատասխանատու է առ Ազգին , եւ թէ ի հակառակ ելու Ազգային երեսփոխանութիւնը բողոքելու իրաւունքը կունենայ : Քաղաքական ժողովը՝ իւր Մարտի 25ի նիստին մէջ յայտնեց որ այս ժաման իսորդոց վրայ իւր ինն նիստերուն մէջ երկար խորհրդածութիւններով ըրած որոշումը (որ միայ ապահովութիւն էր փափառուած բարեկարգութեան) , լնդհանուր ժողովոյ կողմէն ջընդունուելէն ետեւ այնպիսի պատասխանատուութեան ներքեւ չի կրնար ինաւու քանզի իրեն ուրիշ միջոց չէր մնացած քան թէ հաստատեալ կանոնագրութիւնը տապէլ տալով վաւերացեալ օրինակները յատուել Պատրիարքական նամակաւ իրկել առ Միարանութիւն նրուազէմի՝ միայն Աստուծոյ եւ խոզի յանձն առնելով գործադրութեան հոգը՝ ի փառ եւ յօդուած Ազգին :

ՆԻՍՏ Ժ.

18 Նոյեմբեր 1860

Ա . Պատուանչան Պատրիարքի . — Բ . Նուէր Գէորգ Պէյ Երամեան . — Գ . Կնիք Տեսուչ Խորհրդոց .

Ա . Ժողովուանչան Պատրիարքի . — Բ . Դուէր Կարպի Պէյ Երամեան . — Գ . Կնիք Տեսուչ Խորհրդոց .

Բ . Նամանապէս ի գիմաց Ազգին չնորհական պրես առ Բ . Դուէր Սրբազնութեան յայտնեց ազգասէր Գէորգ Պէյ :

ի Երամեան , որ ձիերով հանդերձ Փայնք մը չնորհեց Ազգային Պատրիարքարանին :

Գ . Ժողովը որոշեց որ Ազգային Տեսուչ Խորհրդոց կնիքները ամենն ալ միաւ կերպ ըլլան եւ ըստ այնմ գործադրութիւնը Տնտեսական Խորհրդին յանձնեց :

ՆԻՍՏ Ժ.

25 Նոյեմբեր 1860

Ա . Խտոն Մասնաժողով . — Բ . Արևած մակալ Տիկնայց լնդհանութիւն . — Գ . Գառարդիւթիւնի խոսցի եւ գարոցի շինութեան հաշիւ . — Դ . Պրուսայի Առաջնորդութիւն .

Ա . Ժողովս մասնաւոր գործոց շատութենէն լնդհանուր դործոց եւս մնալը անելով , հարկաւոր դատեց յանձնել զանոնք յառան Մասնաժողովին մը , զոր կազմեց Ազգային ժողովներէն եւ Խորհուրդներէն մէկ մէկ անդամ առնելով :

Բ . Ազգային Հիւանդանոցին այցելութեան եւ նպաստ ընելու նպատական կազմուած բարեկարգութեաց Անամակալ լնդհարութեան ազգովին չնորհակալութիւնը մաստուցանելու համար Ա . Պատրիարքի կողմէն համակ դրել որոշուեցաւ :

Գ . Գառարդիւթիւնի Եկեղեցւոյ պատերուն , խոսցին եւ գարոցին շինութեան ծախուց հաշիւները քննելու համար Յանձնաժողովը մը կազմեց : Ընդեւալ շինութիւններն , 1857ին վեց ազգասէր անձնեք յանձնառու եղած էին յատուել պայմանագրութեամբ : Ժողովս իւր իլլը . Նիստին մէջ որոշեց որ խնդիրը՝ Յանձնաժողովին կանոնաւոր յայտագրով՝ Եկեղեցւոյ Խորհրդոյս քննելութեան յանձնէ կնն պայմանագրին հետ եւ անոր կարծիքը առնէ ըստ Ասհմանագրութեան :

Դ . Քաղաքական ժողովս Կրօնականէն իմացաւ որ Տ . Գէորգ Սրբազնութեան ըստքը Առաջնորդութեան երթաւ Պրուսա եւ ոչ ու-

թիւ տեղուած հետեւեալ նիստին եւ ժդի ին մէջ դարձեալ խորհեցաւ խնդրայս վրայ, եւ ին նիստին մէջ որոշեց որ ըստ Սահմանադրութեան ուրիշ առաջնորդ կարգուի այն վիճակին, որ շատանց երեսի վրայ մնացած էր:

Այս որոշումը կրօնական ժողովոյ տեղեկագրին եւ Վեհափառ Կաթողիկոսին եկած հրամանագրին համաձայն տրուեցաւ:

Ն Ի Ս ԺԲ.

2 ԳԵԼԻՄԵԱՄԲԵՐ 1860

Ա. Կտակաց Հոգաբարձութիւն. — Բ. Թողոք առ Վեհափառ Կաթողիկոս. — Գ. Ամսակից եւ Մարզուանի խնդիր. — Դ. Առաջնորդաց խնդիր.

Ա. Ժողովս հաստատեց Կտակաց Հոգաբարձութիւնը, զոր Տնտեսական Խորհուրդը կազմած էր ըստ Սահմանադրութեան եւ յատուկ ժողովարան նշանակել տուաւ: Վերջին նստին մէջ ալ յիշեալ Հոգաբարձութեան կողմէն Կտակաց Կանոնագրութիւն մը ներկայանալով, կանոնաց քննութեան Յահենագործով յարկուեցաւ:

Բ. Ժողովս լսեց որ Վեհափառ Կաթողիկոսը, առանց գիտութեան կ. Պօլոյ կեղրունական վարչութեան, Տաճկաստանի պաւաններէն չորս Առաջնորդ է Առաջնորդի հիմքածին հրաւիրեր է Եպիսկոպոս ձեռնադրելու համար, որն որ ասկէ կը տարի առաջ Եփրեմ Կաթողիկոսի օրով հաստատած եւ մինչեւ հիմա անհամարտ պահուած յարաբերութեանց հակառակ եւ Ազգային Սահմանադրութեան անհամաձայն էր: ուստի Առաջնորդով որոշուեցաւ բողոք ընել առ Նորին Վեհափառութիւններին եւ ժդիրդ: Նիստին՝ այն մոօք նամակ մը խմբագրուելով կնքուեցաւ: Միանգամայն Առաջնորդներուն զրուեցաւ որ այսուհետեւ կանոնաւոր ընթացքին յի խոստրին այսպիսի գիտուածներու մէջ:

Գ. Ամսակից եւ Մարզուանի Հայ ժողովրդէն 200 հոգիի չափ անձինք Տէրու-

թեան տուրքին ծանրութենէն իրր թէ ազատելու համար՝ յուսահատութեամբ Կաթողիկութեան խօսք տուած էին, Պապական վարդապետաց հրապարիչ խօստամանց խաբուելով:

Քաղաքական Ժողովս իսկոյն այս դլժարագոյթ եկան առաջքը առնելու աշխատեցաւ, ազգու միջոցներ բանեցնելով թ. Դրան մօտ եւ հրամանագրիներ ստանալով յիշեալ ժողովրդեան իրաւացի խնդրանց համաձայն:

Դ. Տեղայն Առաջնորդը այս գործոյն մէջ անփոյթ կեցած ըլլալուն, եւ եզելութեան վրայօք Ազգային Վարչութեան տեղեկութիւն անդամ տուած չըլլալուն, Ժողովս իր ժերար Ֆիատին մէջ Կրօնականն հետախորհրդագելով կառն Մասնաժողովը մը կազմեց որ բոլոր Առաջնորդներուն համար հրահանքներ պատրաստէ: Եւ որպէսէտեւ Քաղաքական Ժողովս հետոցէտէ փորձով կը տեսնէր որ Գաւառաքնակ ազգայնոց կողմէն եկած ազերազգիրներուն մէջ եզելութիւնները չափազանցութեամբ կը պատմուին, որով Ազգային Վարչութեան եւ թ. Դրան մէջ եղած յարաբերութեանց վեսա կրնայ պատմասիլ, որուեց որ (Խառն Ժողովին հրահանգները պատրաստու: իլլ) անմիջապէս Առաջնորդներուն յատու կ նամակներ գրուին, որպէս զի իրենց գրուի իւններուն մէջ եզելութեանց միշտ պատմութիւնը ընեն, միշտ, եւ չափազանցութեամբ իրաւունքնին վուածքի մէջ չի ձգեն:

Ն Ի Ս ԺԳ.

9 ԳԵԼԻՄԵԱՄԲԵՐ 1860

Ա. Հին պարտուց Մասնաժողով. — Բ. Ազգային տուրք. — Գ. Աշտեան Ընկերութիւն:

Ա. Ժողովս իւր մէջէն նաեւ Ելմառական եւ Տնտեսական Խորհուրդներէն Մասնաժո-

դով մը կազմեց, հին պարտուց հաշիւները քննելու և ստորագրելու, եւ անոնց վճարման յատկացեալ նույները ընդունելու համար, եւ որոշեց որ, մինչեւ 1860 Դեկտեմբերի վերջը եղած Ազգային ծախսն ալ հին պարտուց կարգը կանցնի: Նույները հաւաքելու մասին Միրիման Ամբույրին ազգայինական ջամանք համար ժողովս իւր ի՞ր. նիստին յատուկ չնորհակալութեան յայտնեց եւ ի՞րդ նիստին մէջ որոշեց, որ յիշեալ Մասնաժողովը՝ նախագահութեամբ Միրիման Ամբույրի մայուն ըլլայ, մինչեւ հին պարտուց հաշիւներուն կատարելապէս գողուիլ:

Բ. Որոշեց որ ներկայ 1860 տարւոյս ազգային տուրքին բաշխման ցուցակները պատրաստուին ըստ Սահմանադրութեան եւ անդրութիւնները Ելմտական Խորհրդոց կը ն-դով կնքուին:

Գ. Ժողովս Աւտումական Խորհրդոց կարծիքը առնելէն ետեւ, իւր Ժէրդ նիստին հաստատեց Աշտառական Ընկերութիւնը, որ Ենել-Դարուի աղջկանց դպրոց բանալու գովալի նպատակաւ կազմուած է:

Ն Ի Ս Ժ Ե .

23 Դեկտեմբեր 1860

Ժառանգաւորաց Դպրոց .

Սրբազն Պատրիարքը իւր հավանաւորութեանը Ներքեւ Մայրաքաղաքին մէջ ժառանգաւորաց Դպրոցը մը հաստատելու կամքը յայտնեց Ժողովոյս, որ չնորհակալութեամբ իւր օգնութիւնը նստանալով քաջակերութիւն տուաւ: Ժէրդ նիստին Ժողովոյս իմացուց Սրբազնը որ այժմ Մայր Եկեղեցոյ մէջի Աւտումարանը որ հիմա դառնարկ է, յարմար դատէ Ժառանգաւորաց դպրոցին, որուն հաւանութիւն արուելով՝ Պատրիարքին կողմէն ներկայացած ստորագրութեան ցուցակին մէջ ներկայ Ժողովականք նոյն նստին 20000 դրամ չափ տարեկան նպաստ խոստացան գրուի: Քանի մը նիստ անցնելով Պատրիարքը յայտնեց Ժողովոյս որ Պալեստ Կարապետ Ամբույր՝ պատ-

րաստ դրամական նպաստի տեղ՝ Եալօվայի կալուածոց արդիւնքը առ այժմ այս ժառանգաւորաց Դպրոցին գործածելու թոյլտուութիւն ըրեր է, մինչեւ որ իւր առաջգրեալ մեծ Դպրոցը հաստատէ:

Ն Ի Ս Ժ Զ .

30 Դեկտեմբեր 1860

Տիվանը Զավթիյէի անդամութեան խնդիր .

Այս խնդրոյս վրայ երկու նիստ յատաշերկու խօսակցութիւնները ըլլալին ետքը, ատենագրութեան մէջ յիշատակուած ըլլալուն համար՝ նոյն նիստին ներկայ չի գոտնուող ժողովականի մը կողմէն բազաք եղաւ, եւ որոշուեցաւ որ Ժողովոյ մէջ եղած իօսքերը անխօսան արձանագրուին միշտ :

Ժողովոյս Ժէրդ. նիստին՝ Բ. Դանէն հրամանագիր եկաւ որ Ժողովը յիշեալ պաշտօնին յարմարագոյն դատած անձը նշանակէ, ընտրելով զայն երկուց անձանց մէջէն, որոց մէկուն համար յառաջազոյն Պատրիարքը յանձնարարութիւն գրած էր առ Բ. Դուռն. Եւ միւսին համար ուրիշ կողմէ խընդիր եղած էր: Ժողովս այսպէս իրեն ցուցաւած մարդոցմէ ընտրելը այս մասին իւր ազատ կամացը արգելով ըլլալը յայտնելով, ուրիշ անդամի համար օրինակ չի բանուիլը որոշելէն ետքը՝ քաղաքնի քաւէարկութեամբ երկու առաջարկելոց մէկը ընտրեց, եւ երկու նիստ ետքը ընտրութեան արդիւնքը իմացուց Բ. Դուռն հրամանագրին պատասխանելով: Խոկ ետքն յանձնակալ իմացաւ որ Բ. Դուռնը միւս անձն է նշանակեր յիշեալ պաշտօնին:

Ն Ի Ս Ժ Է .

4 Յո նվար 1861

Առաջնորդներուն Դիւտանատան տուրքը . — Բ. Թաղական կնիք. — Գ. Միւթէվէլ Մութիւն.

Ա. Ժողովս օրոշեց, որ Առաջնորդներէն եւ Վիճակներէն Պատրիարքարանի Դիւ-

ւանին համար առնուած տարեկան տուրքը՝ ներկայ 1861 տարին սկսելով, Քրիստոնի թուականաւ առնուի, փոխանակ Տաճկական թուականի, ինչպէս որ կը լլար մինչեւ ցարդ եւ այս մոտք ասեն տեղ ծանուցագիր զըրկուեցաւ:

Բ. Մայրաքաղաքիս բոլոր Թաղական Ասորնորդներուն կիրքը միակերպ ըլլալը որոշուելով, Տնտեսական Ասորհրդոյն յանձնուեցաւ որ պէտք եղած մուով կիրքներ շինել առյ եւ Թաղական Ասորհուրդներուն բաժնէ, ծախքը անեցմէ առնելով:

Գ. Միւրէ Քէլլիսիւթիւնը ըստ Սահմանադրութեան վերցած ըլլալով, Հ-ՀՀներուն կարուածագիրերը Թաղական Ասորհրդոց տեղիկագրով Տնտեսական Ասորհրդոյն խրկուին եւ անոր միջնորդութեամբ Պատրիարքի կը բովի կնքուին:

Ն Ի Ս ԺԹ.

43 Յունիս 1861

Ա. Պանդուխոս Եկեղեցականք. — Բ. Եկեղեցեաց թապահաք.

Ա. Ժողովս խնդրեց Ս. Պատրիարքէն որ կրօնական ժողովը խնամք տանի ժամ առաջ իրենց երկիր հաւաքելու այն պանդուխոս Եկեղեցականները որ Պատոյ մէջ յատուկ պաշտօն չտնին, ու չուկաները եւ խաները կը քնակին:

Բ. Նմանապէս խնդրեց որ Եկեղեցեաց մէջ երկարաւայր թապահներ պատցնելու անգայել առջրութեան գէմ քանի մը տարի յառաջ եղած Թաղաքական ժողովոյ մէկ որոշումը քննելով, վայելու չ անօրէնութիւն մ'ընէ կրօնական ժողովը:

Ն Ի Ս ԻԱ.

27 Յունիս 1861

Պալեան կոտակ ժառանգագութացաց.

Թաղաքական ժողովոյ Պատեան Կարապէտ Ամիրային կողմէն պայմանագիր մը ներ-

կայացաւ, որով յիշեալ Ամիրայն Ազգային Վարչութեան յանձնել կը խօստանայր Եալավայի կարուածները, որոց արդիւնքը իւր առաջադրեալ ժառանգագութացաց Դարրոցին մատակարարութեանը պիտի գործ ածուուի յատուկ կոտակաւ: Ժողովս կոտակ տեսած չըլլալով եւ առաջադրեալ Դարրոցը ինչպէս ըլլալքը չ'գիտնալով, ոյն նիստին մէջ չի կը նքնաց պայմանագիրը:

Իսկ հետեւեալ նիստին մէջ կնքելով, որոշեց որ երր փոխադարձարար կնքեալ պայմանագիրը ստանայ Կոտակարար Ամիրային, չնորհակալութեան նամակ գրէ: Ժողովը իդ. նիստին մէջ ընկալաւ պայմանագիրը եւ կալուածոց օրինակները: Հետեւեալ նիստին մէջ որոշեց երկու գործակալ խորին հոգերը քըննելու եւ արդիւնաորելու եւ գործակալաց մէկը նշանակնելով, երկրորդին ընտրութիւնն ալ Տնտեսական Ասորհրդոյն յանձնեց: Ժողովը իւթիր նիստին մէջ առաջարկուեցաւ ի գիմաց Կոտակարարին որ Արմաշաւ վահքին յանձնեւուի ոյն կալուածոց վերատեսչութիւնը ու խնամատարութիւնը: Տնտեսական Ասորհուրդն ալ յայսնել յթէ առ արժմ 20,000 զրէ ի չափ ժամաք կը հարկացրոի, որն որ Ազգային Սնառուկին այ ժմեան կարողութեանէն վեր դատուեցաւ: ուստի ժողովոյս իէրպ. նիստին մէջ ըստ կամաց Կոտակարարին, որոշուեցաւ որ առ այժմ յիշեալ կալուածոց Հոգ աստրութիւնը Արմաշաւ վահուց յանձնական Եպիսկոպոսին յանձնեւի, մինչեւ որ Ազգային Սնառուկին վիճակը ներէ ժողովոյս յատուկ գործակալներ նշանակնել:

Ն Ի Ս ԻԲ.

3 Փետրվար 1861

Ա. Ռւսումնական հիմնագիր. — Բ. Խւեկիւտարու Գերեզմանատուն.

Ա. Ժողովոյս ներկայացաւ, Ռւսումնական Ասորհրդոյն Ազգային Պատսիարակութեան վերաբերեալ հիմնագիրը, եւ որոշ-

ուեցաւ որ առաջարկութեան ձեւով հրատարակուի կազմաց մէջ :

Բ. Ժողովիս խնդրուեցաւ ի դիմաց ուժուցաւ քարեպաշատ ազգայնոց որ իւսկաւարաւ Ազգային Գերեզմանաւուան բոլորտիքը պատասխան հրաման տրուի, իրենք յանձնաւու ըլլալով շինութեան ծախուց Հետեւեալ նիստին այն տեղի թաղական Ասորհութեան նիստրուի կարծիքն ալ առնուելով, հաճախթիւն արդուեցաւ առաջարկութեան, այն պայմանու որ խնդիրը ընտաները նախ պէտք եղած 60,000 դրամ Ազգային Վարչութեան ձեռքը յանձնեն ու անկէ ետեւ շինութեան հրաման նենդրուի Բ. Դանէն :

ՆԻՍՏ ԻԴ.

10 Փետրիար 1861

Միսիթարներու իւլուս խապէք :

Ժողովս տեղեկացած ըլլալով որ Թաղերուն Միսիթարները անդիտութեամբ կամ քիսութեամբ սխալ իւմու խապէրներ կուտան՝ ի վկայութիւն հապատակութեան կամ հանապարհորդութեան և Պատրիարքարանն ազ գանոնք կը վաերացնէ, եւ խորհելով որ այս կերպի Ազգային Վարչութիւնը պատասխանառութեան ներքեւ կիյնայ, որոշեց որ Միսիթարներուն տաձկերէն իւլմախառներուն հետ Թաղական Ասորհութեաներէն ազ հայերէն կանոնաւոր վկայագիր առնուի, ու Պատրիարքարանի Դիմանաւան մէջ պահաժուի հաս այնմ Թաղականաց ծախուցագիր դրուեցաւ :

ՆԻՍՏ ԻԴ.

17 Փետրիար 1861

Ներքին Կանոնք Ժողովը եւ Ասորհութեան

Թաղաքական Ժողովս որոշեց, որ Ազգային Ժողովներուն եւ Ասորհութեան ներքին Կանոններն ուզուին, ու վերջին ընդ-

հանուր Ժողովով հաստատուած կանոնաց քըննութեան Յանձնաժողովին խրկուին, եւ ըստ այսի ծանուցագիր խրկուեցաւ ամենուն, Ժողովովյան իւլիս նիստին մէջ Դատաստանական եւ Անդրայի Թաղական Ասորհութեան ներքին կանոններն եկած ըլլալով, Քաղաքականին տպեալ կանոնաց հետ յիշեալ Յանձնաժողովին խրկուեցաւ :

ՆԻՍՏ ԻԴ.

24 Փետրիար 1861

Կիրիտի Եկեղեցւոյ տուն .

Ժողով կիրիտէն զիր առաւ, որով տեղույն ազգայինք կը գանգատին թէ իրենց Եկեղեցւոյ ստակովը Եկելքիսեդ Աղայի ձեռքոր առնուած տան մը կալուագիրերը մեռքերնին չըլլալուն համար, Յայնք նոյն տան վրայ պահանջմունք կը յարաւցանեն : Ժողովս գոհացուցիչ անդեկութիւն չի կրցաւ ստանալ ոչ Մէկիսեդ Աղային եւ ոչ Ներւագիմաստունէն, որու Հուշէ է կրօնն տունը : Ուստի իւլիս նիստին մէջ Տեսեական Ասորհութեան յանձնեց խնդիրը :

ՆԻՍՏ ԻԴ.

10 Մարտ 1861

Հին պարսուց նպաստաւոր Մւսումնական առաջարկ Ընկերութիւն .

Ժողովս չնորհակալութեամբ հաստատեց Առաջարկանաց Ընկերութիւն մը, որ Ազգային կին պարսուց վճարման օգնեցը համար՝ Հայազգի երիտասարդներէն նուէր հաւաքելու յանձնառու եղած է, եւ համութիւն տուա Եկեղեցական եւ Տնտեսական Ասորհութեան ներքուն որ յիշեալ Ընկերութեան խնդրած 20 ական դրամ անդորրագիրները կերպեն ու անոր յանձնեն վկայեալ պայմանաւ :

Ն Խ Ս Խ.

17 Մարտ 1861

Բարեբարութիւն . — Բ . Անդրուսագիր Ազգային կալուածոց . — Դ . Բնդ հանուր ժողով .

Ա . Ժողովը չնորհակալութիւն յայտնեց Միասքեան վարդերէն Ազգային որ այժմէն 3000 դրւ . չնորհնել խօստացաւ վեց տարեկան անտէրունջ որդ տղու մը ապագայն ապահովցնելու համար Հիւանդանոցին Ելլալէն ետքը :

Բ . Բաստ որում ազգային հաստատութեանց համար գնեալ կամ կտսակեալ անշարժ կալուածոց (բաստ օրինաց Տէրութեան) հէտէները մասնաւոր անձանց անուան վը բայ կըլլան , մազավը որոշեց որ այսպիսի անձինքներէ առևուած անդորրութիւններուն մէջ իրենց որդոց առորդութիւններուն ալ գըտնուի , որպէս զի յետ մահաւուն ծննդաց՝ ժառանգութեան պահանջման նը յարուցանելով ազգային հաստատութեանց վեաս չի ասցնեն ,

Գ . Սահմանադրական տարեգուխում մատեցած ըլլալուն , Տեսուչ Նորհուրդներէն յայտագրիր ուղղուիլ որոշուեցաւ , Ընդհանուր ժողովոյն ներկայացնելու համար , Ապրիլի 4ին , Երեքշաբթի օրը : Ժողովի իւր փափաքը յայտնեց , որ յիշեալ Անդրուրդները չի լուծուին մինչեւ միւս Սահմանադրական տարեգուխում , քանզի ուշ կազմուած ըլլալով , բաւական ժամանակ չունեցան ձեռնարկուած տնօրինութեանց գործադրութեամբն ալ զբաղեցու :

Ն Խ Ս Խ .

24 Մարտ 1861

Ա . Մարտու խնդիր . — Բ . Պանտրմայի Առաջնորդ . — Դ . Յայտագիր Նմատական Անդրուրդ .

Ա . Մարաշն գիրեր առնուեցան , որովք կիմացուի թէ Զէյթունի Հայք զինուք

Դիմագրութիւն ըրեր են զիրենք հարըստահարովներուն : Ժողով գրեր նորկել տուաւ տեղայն Կառավարութեան որ Հայոց պաշտամունութիւն ընէ , եւ ազգայնոց որ հնագանդութիւն ընեն : Միանգամայն Արբազանք անձամբ գնաց բարեխօսութիւնն առ Արտաքին գործաց Տեսուչ :

Բ . Պանտրմայի Հայք քանի մը տեղացիներէ գործութիւն մէջերնին երկապաւակութիւն ծագերէ : Անդհնելով որ եթէ տեղույն Առաջնորդն ալ հոն երթայ , երկուստակութիւնը աւելի պիտի սաստիկանայ , որոշուեցաւ որ Կրօնական Ժողովը առժամանակեայ կերպիւ ուրիշ վարդապետ մը խրկէ : Պանտրման որ Ասհմանադրութեան համեմատ դործերը կարգադրելով , երկարաւակութիւնը դադրեցնէ :

Գ . Ելմատական Անդհուրդը Սահմանադրական տարեգուխուի յայտագրիր ներկայացուց դողովոյս , որ ազգային Եմակից վայսօք տրուած կարեւութեանց համար գործուեմբ իւր չնորհակալութիւնը յայտնեց Անդհուրդին : Ըստով որոշեց որ յիշեալ յայտագրին մէջ առաջարկուած նոր տարւոյս 400.000 դրւ . Ազգային տուրքին բաշխման կերպը Լնդհանուր ժողովոյն ներկայանայ վասն հաստատութեան : Միանգամայն որոշեց որ նոյն յայտագրը տպուի ինչ ինչ փափախութեամբ եւ Ազգային ներկային համար առաջնորդութեանց մասին իսրաւելու առաջնորդն առաջ :

Ն Խ Ս Խ . Ե Ա Վ Ե Ր Ա Յ Ն

31 Մարտ 1861

Յայտագիրը Տեսուչ Անդհուրդոց .

Ժողովովոյն ներկայացան Դաստաստանական , Առաջնորդներուն եւ Տեսունապահն Անդհուրդոց նաեւ Ազգային Հիւանդանոցի Հոգաբարձութեան յայտագրինները : Վերջնոյն մէջ ինայոցութեան եւ բարեկարգութեան մասին խիստ գոհացուցիչ տեղեկութիւններ գումանելուն

Ժողովս մեծ շնորհակալութիւն յայտնեց թէ՛ Տնտեսական Խորհրդոյն եւ թէ Հիւանդանցի Հոգաբարձութեան, եւ որոշեց որ առող յայտագիրներն ալ անմիջապէս տպուին եւ Ընդհանուր Ժողովոյ դումարումէն առաջ Ազգային Երեսփոխաններուն բաժնուին:

Ահա Թաղաքական Ժողովոյ վեցամսեայ Փարչութեան շրջանի մէջ ձեռնորդկած գլխաւոր գործողութեանց պատմութիւնը, զոր Ընդհանուր Ժողովոյ գլխաւոր արդարադատ քընութեան կը յանձնէ Տեսուչ Խորհրդներուն աշխատանց արդիւնքով մէկանդ, որ արդէն իւրաքանչիւրին յայտագիրներէն ծանօթ է Ազգային Երեսփոխաններէան:

Ցիշաւը գործողութեանց մեծ մասը դեռ կիսկատար է, եւ նախապատրասութիւնն պէտք է համարուիլ, քանզի անոնց կարեւուրութեան նկատմամբ մերջաւորութիւննին ժամանակի կարու է, թայց եւ այնպէս կը յուսամբ որ քիչ ժամանակին անոնց արդիւնաւոր վախճանը հետզհետէ Ազգին ցուցունելու պիտի յաջողի մեջ յաջորդող բաղաքական Ժողովով որ ազատ է Ազգային Վարչութեան ճնշութը կամ լուսակամքը կազմելու ժամակորոյս նախապատրասութեանց դրազմունքին. մասնաւոր թէ արդէն կազմուած Տեսուչ Խորհրդներուը, Հոգաբարձութիւնները եւ Մասնաժողովները չի լուծելով, անոնց պակասած անդամներուն թիւը լրացնելու հոգ տանի:

Թաղաքական Ժողովոյ իւր մերջաւանութիւնը ընելին առաջ Սահմանադրութեան ազգօգուտ պատուները աւելի դդալի կերպիւ ցուցունելու համար, քանի մը խօսք ըսկելու կը պարաւորի Տեսուչ Խորհրդոց յայտագիրներուն վրայ:

Նախ կ'ուսի համառօտել Աւսումնական եւ Դատաստանական Խորհրդոց յայտագիրները որոնք փոքր ինչ ուշ հասած ըլլալվ չի կրցան տարուիլ միւսներուն պէս, միայն թէ ձեռագիր որինակները Դիւանին յանձնուեցան:

Առաջինէն կը տեսնենք, որ Աւսումնա-

կան Խորհուրդը չորս ու կէս ամսուան շըրջանին մէջ՝ չորեքտասան կանոնաւոր նիստ ըրած է, եւ կատարած գլխաւոր գործերուն մէջ հետեւեաները աւելի ուշագրութեան արժանի են:

Ա. Ազգային Ընդհանուր դատիքարակութեան հիմնագրի մը խմբագրութիւնը, որուն նպատակն է ամէն գլորոցներուն միօրինակ ընթացք մը առաջ ըստ Սահմանադրութեան, եւ անոնց բարեկարգութիւնը հաստատ հիման վրայ հաստատել:

Բ. Դպրոցական հայերէն դատագիրքեր յօրինելու համար Յանձնաժողովի մը կազմութիւնը:

Գ. Ազգային Ակադեմիա մը հաստատելու որոշումը:

Դատաստանական Խորհրդոց յայտագրին նայելով՝ տասն եւ վեց կամ տասն եւ ութիւնամբ մէջ երեսնի չափ գործ դատեր, եւ խաղաղութեամբ ու արդարութեամբ վերջացնելու համար կազմունք է:

Տեսեսական Խորհրդոց յայտագրին ակնարկելով, առաւել բազմաւեսակ կը զբանեմք անոր գործողութիւնները, որոնց գըլխաւորներն են.

Ա. Խամամակալ Տիկինայց Ընկերութիւնը, որուն պաշտելի անոնն եւ դովիլի գործերը ամէն ազգայնոց սիրտերը դրաւեր են, եւ Հիւանդանուցի խաղալեաց բերանները օրհնութեանց ազրիւները ըրեր են:

Բ. Կտակի Հոգաբարձութիւնը որ արդէն կանոնագրութիւն մը պատրաստած է, որով կտակական գործողութիւնները օրինաւոր եւ ապահով հիմանց վրայ կարգադրուելով, Ազգային հակողներուն մեծ յորդոր եւ քաջալերութիւն ի ընայ ըլլալ՝ իրենց ֆերմեանդն բ որեպատութիւնը հանգարան խղճէ, ի գործ դնելու համար, եւ կարծեմք չմեր սիսալի՛, եթէ այդ մէն ըսկեմք որ ժամանակաւ այս Հոգաբարձութիւնը բարյական բարյիններէն զատ՝ Ազգային եկամուցաւ ալ երեւելի ազրիւր մը սիստի ըլլայ:

Գ. Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը , որուն յայտագրին իւրաքանչիւր տողը մէկ մէկ բարեպաշտական գործողութիւն կրնայ համարուիլ . Անոր մէկ՝ նախորդ եւ այժմեան Հոգաբարձութեան տարրերութիւնը աւելի շօշափելի կերպիւ (բաց ի բարեկարգութեանց եւ երջանկագոյն վիճակի խղճալեաց) ի յայտ դան առ հետեւեալ քանի մը բարդատական թուանաներէն , որոնք ամենեւին մեկնութեան կարութ չեն .

Ըստ նին Հոգաբարձութեան

1859 Տարեկան ծախը Հի-	
ւանդանոցի	ՊՌ. 970,795 20
1860 ինեամսեայ եւս	> 813,410 20
Տարեկան վարձք պաշտօնէից >	225,960
Տպարանի վիճա	> 19,800
Օրական ձէթ կանթեղի (5 օհա 200 տրամ) .	

Ըստ նոր Հոգաբարձութեան

1861 Տարեկան ծախը Հի-	
ւանդանոցի	ՊՌ. 430 000 կամ
առ առաջելն	> 450,000
Տարեկան վարձք պաշտօնէից	
(աւելի պիտանի պաշտօնէ .	
իւր)	ՊՌ. 112,500
Տպարանի շահ	> 12,000
Օրական ձէթ կանթեղի (1 օհա 300 տրամ) .	

Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը Ազգային Մոմնարանին վրայ գեռ չի խօսիր , որովհետեւ նոյն գործարանը նոր յանձնուեցաւ իրեն : Բայց հարկաւ անոր գործողութեանցը պիտի սիրով մօտերս , մանաւանդերոր այն ազգային հաստատութեան առջին անդին գտնուած դրամագլուխին գոնէ մէկ մասը իւր ձեռքբար անցնի , եւ այն առնեն կը յուսամք , որ ուշադարձութեան պիտի հաստարակուի հետազնետէ հաւաքուած դումբրենքուը մէկսուզլ .

Նի մը թուանշաներ ալ անոր վերաբերեալ յայտագրին մէջ կը տեսնեմք , ինչպէս որ նը- շոյլ մը կերեւի Ելմուական Սորհրդոյ յայտա- գրին ութերորդ երեսը գտնուած յուցակին մէջ :

Հոգաբարձութիւնը չի յիշատակէր նա- և այն բարեպաշտ անձանց օրինեալ անուն- ները , որ Ազգային Հիւանդանոցին օգտա- կար յիշատակներ ընծայեր են :

Խոսքերուն կարգը եկաւ Ելմուական յայտագրին վրայ :

Խօսուն եւ կենդանի նկարագիր ընդ- հանուր վիճակին Ազգային Ելեւմտից : Հան կը տեսնէ Ազգը , թէ իւր բարեպաշտութիւնը մանաւանդ այս վերջին տարիներուս , ի՞նչ է տուեր մշտնենաւոր եւ ի՞նչ տարեկան , յո- գուտ Ազգային հաստատութեանց . բայց երբ որ կը փնտուէ անկալեալ օգուտը , ա- նոր տեղը կը դտնէ ... ի՞նչ ... պա՛րուք ... դարձեալ պա՛րուք :

Ահա՝ այս պարագն է որ Ազգային Կենդ- րուական Վարչութեան առաջին եւ կիսամ- եայ չըջանը առաւելապէս դժուարացուց - ուսիր անոր ծանրութիւնը իւր վրայէն վեր- ցընէլը առաջին հոգը եղաւ . Ազգին դիմեց . Ազգը նոյենմեր հին՝ Բնդհանուր մողավով իրեն երիւր ազգին յուցուց . այսինքն Երու- ասպէէն փոխառութիւն եւ իւր ազգասի- րութինն կամսուր նուէիրը :

Առաջնոյն մինչև հիմա չի յաջողելուն պատճառ եղաւ . յանկարծահաս մահ մը . երկ- րորդին՝ յուսացուած յաջողութիւնը կիսամ- տօր մեաց , այժմեան նեղ պարագայից պատ- ճառաւ . Բայց եւ այնպէս պարծանօթ կը սեմք , որ պարագայից նեղութիւնը չի կըր- ցաւ պղտամիրութեան արքելք ըլլալու , եւ արքէն հին պարտուց համար 200,000 ՊՌ. էն աւելի կամաւոր նուէր հաւաքուած է , որուն յուցակը մօտերս նորհակալութեամբ պիտի հաստարակուի հետազնետէ հաւաքուած դու- մբրենքուը մէկսուզլ .

Ազգային Կենդրուական Վարչութիւնը վասահութեամբ կը յուսայ , որ Ազգը՝ յիշ- եալ փոխառութեան պայմանաժամկին չի ըս-

պատելով, ցուցուցած միւս աղքիւրը աւելի առատահոս պիտի ընէ, որպէս զի ժամ՝ յառաջ պարտը բառը բոլորովին անհետ ըլլայ:

Պարտ բառը բարձրվել անետ ըլլայ կըսեմք, քանզի այժմէն կը խօսասանանք, որ այսուհետեւ Ազգը՝ Սահմանադրութեան չնորհիւ, պարտը չի պիտի ընէ՝ որովհետեւ Ազգային Վարչութիւնը արդէն որոշած է որ՝ Ա. ԱՄԲինշեւ հին պարտը կատարելապէս չի վճարուի, կամ լաւ եւս՝ մինչեւ որ վճարելու դրամը կամիաւ պատրաստ չըլլայ, նոր ծախուց դուռ չի բացուի: Բ. և Ազգային ամեն հաստատութիւն իրեն յատկացած եկամուտվը բառականանայ:

Առաջին որոշման գործադրութիւնը արդէն ապահովուած է՝ Ազգային ժողովոց եւ Խորհրդոց առ իրեարս ունեցած համարառութեան եւ համարատութեան յարաքերութիւններովը, զոր Սահմանադրութիւնը հաստատած է:

Երկրորդ որոշման գործադրութեան համար ալ հետեւեալ ապահովութիւնը ունիմք:

Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը՝ իւր բարեհան խնայողութեան եւ հոգատարութեան վատահանալով, այն ազգային հաստատութեան բարեկարգ եւ երջանիկ վիճակը հաստատ պահելու համար տարեկան միայն 450,000 դրամով բաւականալու կը խօսանայ: Այս համեստ գումարին փոխարէն՝ Ելմոսական Խորհուրդը աւելի դգուշութեան համար՝ անակենալ եւ պատահական ծախըբրը ընընալ ալ հաջուելով՝ յիշեալ Հոգաբարձութեան 600,000 դր. եկամուց ազրիւներ կը ցուցնէ, որով Ազգային Հիւանդանոցին ապագայն բոլորովին ապահոված կրնամք համարել նաեւ դիցուք թէ ծախըբը ենթադրուածէն աւելի կամ եկամուտը ցուցուած գումարէն պակաս ըլլայ:

Եմանապէս Ազգային Պատրիարքարանի Դիւանատան տարեկան ծախըբը 240,000 դր. հաշուելով եւ պատահականներն ալ 80,000 դր. ենթադրելով, ասոնց դէմ 320,000 դր. եկամուտ ցուցուած է, որով

այս երկու հաստատութեանց ալ ապագայն ապահոված է:

Ուստի կեդրոնական Վարչութիւնը այս ապահովութիւնները Ընդհանուր ժողովով առաջն ետքը՝ կը խնդրէ որ Ազգային Երեսավորանութիւնը բարեհամբ հաստատելու ներկայ տարբեու ազգային տուրքը, որուն բաշխման եւ հաւաքման եղանակը Ելմոսական Խորհրդոյն կողմէն առաջարկուելով, Բաղադրական ժողովոյ վերջին նիստին որոշուեցաւ Սահմանադրութեան Տիրու յօրուածոյ համաձայն:

Որոշեալ գումարն է 400,000 դր. զորկեցրոնական Վարչութեան Բաղադրական ժողովը կը խնդրէ Ազգէն, կրնելով իւր խօստառմը, թէ Ազգային Սեսուկները պարտը չի պիտի ունենան երբէք Սահմանադրական Վարչութեան օրով, Միանդամայն կը յայտնէ որ յիշեալ ազգային տուրքի գումարէն՝ 100,000 դր. Ազգային կեդրոնական Սընտառակին մէջ պիտի մեայ իրը պահեանի դրամագլուխ, որպէս զի տարուէ տարի աւելնալով, որոշեալ ժամանակի մէջ Ազգային տուրքը մեծապէս թեթեւայ ըստ Սահմանադրութեան:

240,000 դր. Ազգային Դաստիարակութեան յառաջադիմութեանը համար պիտի գործածուի, որուն բնականաբար կը փափաքին բալոր Հայք, որ Ազգային համար երջանիկ ապագայ մի պատրաստել կուզնեն:

60,000 դր. Մարտագազիս կարօտեալ թաղերուն օգնութեան պիտի յատկանայ:

400,000 դր. Գումար

(1) Ելմոսական Խորհրդու յայտնութիւն էլ յիշեւածութիւն ու եղան է նէ Տուրքուական Խորհրդութիւն Պարտէւրուանուն վերջին մէջ երբու անունն հայտնաւու բայց չ ուղարկու: Առաջ պարհանակ ու ե որ ուրուածու ներկայացնելու մէջ ու շահագութեան վերաբերութիւն Ելմոսական

Այս Ազգային տուրքին բաշխման ցուցահերթ շինուելու վրայ են, անոր կմը բռն-նուելով ազգայնոց իւրաքանչիւրին կարողութիւնը, Սահմանադրութեան 85րդ յօդուածոյն համաձայն, եւ այս նպատակաւ ազգայինները (բաց ի անկարողներին) չորս կարգի բաժնուած են.

Ա. Կարգ 20-50 դր.

Բ. > 50-60 >

Գ. > 100-120 >

Դ. > 120էն վեր, ըստ չափու կարողութեան եւ ազգայիրութեան :

Ազգային կեղծոնական վարչութիւնը յիշեալ տուրքը ամենարդար կերպին բաշխելու հոգ տանելով՝ հաստատուն յօն ունի որ ազգայիր հայազգիք Սահմանադրութեան 84րդ յօդուածին եւ հիմնական սկզբանց Դրդ հաստածին համաձայն սիրով եւ փոթով պիտի վճարեն իւրաքանչիւրն իրեն բաժնին բնկած գումարը, որով ժամ առաջ փափաքուած բարեկարգութեանց ձեռնարկութիւնները կ'սիրին ի յառաջադիմութիւն Ազգին.

Վերջապէս Քաղաքական ժողովու լուծուելին առաջ պարուն կը համապատական յայնուելի իր անկեղծ և նորհամակարութիւնը Ազգային Մորհուրդներուն, Հոգագործութիւններուն, Ըստանաձողութեան իւ. Մասնաժողովներուն, որոնց ազգայիրական աշխատակցութիւնը մեծ միաւուն առաջարկութիւն տուաւ իւրաքանչիւրն անձ որովութիւն կատարաւու:

Այս յիշեալ նույնին մայութիւնուն համար քեզ բարեկան անդամները մուտք ունենաւ, ինչ զիշտուածը և ինչ Պարտիուուրուն այս անց հայտնեաւ անդ որովուն նույն անձ անձու հայտն է, ու յանդրտ անձեւուն ինչ-ունչ անցուածք պէտք դադարէ:

Պարտիունուն պատճառուն է որ Ազգային Դիմուուն անձ երես դաշտուածները դեռ վէս նշանաւուած, և որուն նշանաւուածները անշանաւուց ներւու որուուն, ինչ դիմուն բարեգուն անձու հանցած էն, բայց առաջ որուուն դրանք վէս համարուն, ինչ որ այդէն դիմուն անին:

Եթէ Ազգային վարչութեան այս առաջին Սահմանադրական չըջանին մէջ՝ քանի մը բարեկարգութեանց նշոյլներ տեսնուին, անոր պարծանքը ամենեւին իրեն չի վերաբերիլ կը խօսատավանի ժողովը, քանիդ միմէայն Ազգային Սահմանադրութեան արդիւնքն է այն եւ Սահմանադրութեան հաւատարմութեամբ հետեւելու անխօնչ ջանքը եւ անկեղծ բազմանքը միայն իւր խիզը կը հանդարտեցնէ պատահած ակամայ թերութեանց մասին, եւ գուցէ արդարացնէ զինքը Ազգին առջեւ։

Կ. Պոլիս կ Սուրիլ 1861

Նոյնազան

Պատրիարք Կ. Պոլոյ

ՍԱՐՁԻՍ ԱՐԳԵՊԵՏՈՎՈՇՈՍ

Ատենապէտն

Ատենապիտիր

ԳՐԻՉՈՐ ՄԱԿՈՍԵԱՆ ՄԿՐՒՑ ԱՂԱԲԵՆԵԱՆ
Փոխ Առենապէտն Փոխ Առենապիտիր
ՄԻԱՍ ՄԻԱՍԵԱՆ ԱՄՐՈՒ ԻՆ ՍԱՐՈՒԻԱՆ

Անգամի

Ալբուն-Տիւրի Ալբունեան

Յովիաննեն Արխատեան

Խաղուպ Խաղուպէան

Գեորգ Երամեան

Առայս Համբարձումեան

Յովիաննեն Մարտիրոսէան

Վարդիկը Միսաքեան

Յակոբի Մուսապանեան

Յակոբի Նորատունիեան

Յիվոնի Նորատունիեան

Յովիաննեն Յատեան

Միքիման Փափազեան

Պողոս Օտեան

Միքտի Ֆրենիեան

Բացակայ անգամի

Սահմակ Ապրուեան

Մանուկ Նևիլուզէան

Ղնթերցումը լմնալուն ստենապես է-
պէտին հարցուց Ընդհանուր Ժողովականաց
թէ՝ գիտազութիւն մը ունե՞ին։ Պատասխան
շառնելով՝ ները Դիւանին կողմէն բացատ-
րութիւն ուղեց, Ա. Ալոքը-Գարսի կողմը
դնոյ առնուելիք եւ հրիփզաւ հայզգի աղ-
քանաց ընակութեան տրուեիք գետնի խնդրոյն վրայ։ Բ. Գուրու-Զշչէի Ֆեբրիզմանա-
տան գործին վրայ։ Գ. Գրուսայի Առաջնոր-
դաթեան խնդրոյն վրայ։ Դ. Տաճկաստանի
եղիսկոպոսաց ձեռնադրութեան մասին կ.
Գուսոյ Պատրիարքին իրաւասութեան եւ
Մայր-Աթոռին հետ ունեցած յարաբերու-
թիւնները ապահովեւ խնդրոյն վրայ, և
Ե. Ժառանգաւորաց Դարրոցի մը հաստատու-
թեան համար եղած կոտակի մը խնդրոյն
վրայ։

Ա. Բ. Գ. խնդրիններուն վրայ Տաճա-
քական ժողովոյ Ասեննապետն՝ Դրիգոր կի. Մարկոսին
գոհացոցից բացատրութիւն-
ներ տուաւ. Դին համար Ասեննապետ Սեր-
պիշէն էֆէնտին առաջարկեց, որ Եթէ Տաճ-
քաստանէն Վարդապետ մը Սպիհակոպս ձեռ-
նադրուի, առանց կ. Շուսոյ Պատրիարքին
և Ժողովներուն հաւանաթեան ու հրամա-
նին, այնպիսի եպիսկոպոսները չե կարենան
առաջնորդութիւն ընել Տաճկաստանի մէջ։
Այս առաջարկութեան վրայ Կրօնական ժո-
ղովոյ անդամներէն ուսանե իրարմէ տարրեր
Ֆեբրիզներ յայտնելով, Ընդհանուր Ժողովը
Ֆրոնական ժողովին յանձնեց այս առաջար-
կութեան վրայ որոշում մը պատրաստել և.
Խնդրոյն՝ այն է ժառանգաւորաց Դարրոցի
և հաստատութեան համար եղած կոտակի
խնդրոյն վրայ։ Ասեննապետ էֆէնտին ըստ
թէ՝ այս կոտակի խնդրին յայտադրին մէջ չէ
պարզուած։ Շասուի թէ երկու կողմանէ ը-
տարագրեալ պայմանագիր մը կայ, և թէ
այս պայմանագիրն առաջ չուզեց Պարզու-
թիւնն առողջրել, ի՞նչ պատճառաւ. Իթէ մէջ
մէջ Ազգին վասակար կէտե՞ր կոյին բայց
ետքը ստորագրեց, ի՞նչ պատճառաւ արդ-
եաք, այն վասակար կէտերը վերցա՞ն, թէ
որ վասակար կէտ մը չիկար եւ Ազգին ոգ-

տակար բան մ'էր, ի՞նչու Վարչութիւնը
առջի անգամին չստորագրեց։ Ասոր պա-
տասխան տուաւ Քաղաքական Ժողովոյ Ասե-
նապետը, թէ ըստ օրում պայմանագրին մէջ
կոտակի խօսք կայ, Վարչութիւնը չուզեց ըս-
տորագրել կոտակը չի տեսած։ Ետքը թէ սկէտ
կոտակը չի տեսաւ, բայց դիտելով որ պայ-
մանագրին մէջ կոտակի մը զիմառուր կէտերը
բացատրուաւ են, արժան դատանաւ ստորա-
գրել։ Այն ատեն ժաղավին մէջ քանի մը
վեր ի վերոյ խօսքերը ըլլալով, ժողովը տես-
նել ու զեց պայմանագրին, եւ կարգացուե-
լին ետքը, Ասեննապետ էֆէնտին ըստ թէ՝
պայմանագրին ինքնին կոտակ մ'է, թէ եւ ու-
րի կոտակ մ'ալ գոնուի, ասիկայ ետքի սե-
պէլով առաջն կոտակին մէջ եղած կէտերը
ետքինին կը հապատակին, եւ որովհետեւ ով-
ոք ըլլայ, եւ Ազգին փոքր բարիք մ'ընէ,
Ազգը անոր չնորհակալ ըլլալու է, եւ ըստ ո-
րում այս գործն ալ Ազգին աղեկութիւն
մ'է, հրաւիրեց Ժողովը իսր չնորհակալու-
թիւնը յայտնելու կոտակարար Ամիրային։
Ժողովն ալ չնորհակալութիւն յայտնեց,

4.

Ասեննապետ էֆէնտին Ելմոտական Խոր-
հրդոյ յայտագրին մէջ և կնքեալ տուամր-
ներու յ խօսք տեսնելով, բացատրութիւն
խնդրոց անոնց վրայ։ Ելմոտական Խորհրդոյ
Ասեննապետ ԱՍԼԱՆԵՆ ՍՏԵՎԱՆ Պէտք պա-
տասխանեց թէ՝ այն տուամրները կին Տք-
տեսական ժողովին օրէն մնացած են եւ հա-
մաշլինները քննելու եւ կարգի գնելու հա-
մար անոնց բացուելը հարկաւոր էր։ Ասե-
նապետ էֆէնտին առաջարկեց եւ ժողովն ալ
որոշեց որ անոնց բացուելունու քննուելուն
գործը Ազգային հին պարտուց վճարման հա-
մար Մեծապատի Սիրիձան Սմիրային նա-
խագահութեամբ հաստատեալ Յանձնաժո-
ղովին յանձնուի։

5.

Ասեննապետ էֆէնտին առաջարկեց եւ

Ժողովն ալ որոշեց որ ազգային անշարժ եւ
շարժական կալուսածներուն ցուցակը չինուի:

6.

Ելմտական ու Տնտեսական Խորհուրդներն, իրենց իւրաքանչիւրին սեպհական ձեռնախոսութեան ամեն պայմաններուն վրայ որոշ կանոն մը չունենալով, անտեսութեան եւ մատակարարութեան կամ լաւ եւս՝ երկու Խորհուրդներուն սեպհական եւ յատակ պաշտօնենք իրարու հետ շփոթելիք որոշումներ ըրած ըլլալով, եւ ըստ որում Սահմանադրութեան տրամադրութեանց համեմատ ստափի մատակարարութիւնը Ելմտական Խորհուրդին եւ մատակարարութեան տրնութեանը ըլլալով Տնտեսական Խորհուրդին կը վերաբերին, Առենապես էֆենտին առաջարկեց եւ ժողովն ալ որոշեց որ այս էտերուն ճիշգ որոշումը կանոնադրութեանց Յանձնաժողովին յանձնուի:

7.

Ելմտական Խորհուրդին առաջարկած եւ Քաղաքական Ժողովին որոշած ազգային ընդհանուր տուրքին համար Առենապես էֆենտին առաջարկեց որ գործողութիւն ըրաւ թէ՝ որոշեալ տարեկան 400,000 դրամ տուրքը իրնար չափաւորուիլ, եւ ըստ որում Տնտեսակարգական դպրոցներուն ծախըք հոգալու պաշտօնը Քաղաքական Խորհուրդներուն յանձնուած է, դպրոցաց նպատակն համար որոշուած 240,000 դրամ և 120,000 դրամ կը կրնար ինչեւ եւ պահեստի համար որոշուած 100,000 դրամ դրամաց լուսին ալ 50,000ի Ասկէ զայ առաջարկեց որ 100 դրամ կը պակաս տառք վեճարողները միայն Թաղական Անունկերուն վճարեն եւ 400 ու ասկէ վճարողները կերպուական Սնառուին:

ՏԱՏԵԱՆ ԱՌԱԲԵԼ Ս. ԷՖԵՆՏԻՆ առաջարկեց որ, Ելմտական ու Տնտեսական Խոր-

հորդները նախ վճարողներուն ցանկը չինեն ու յետոյ առոր վրայ որոշում ըլլալ:

ԵՐԱՄՏԵԱՆ ՎԱԽՄԱՉՈՒԹ ԳՀՈՐԴ ՊԵՏԱ Եւ ԵԱՂՈՒԹ ԷՖԵՆՏԻՆ ՀԱՍՏԱՏԵԳԻՆ որ, կրնայ հիմակուց որոշում ըլլալ: — ՄԱՐԴՈՍԵԱՆ ԳՐԻ-ԳՈՐ ԷՖԵՆՏԻՆ ըստ թէ արդէն հաշիւ եղած է որ 100 էն ասկէ տուրք վճարողները չեն կրնար գոցել պէտք եղած տուրքին գումարը: Եւ յայտադրին մէջ ազգային գաստիարակութեան նպաստելու համար որոշուած 240,000 դրամի գումարը չափազանց ըլլալը հաստատելով, առաջարկեց որ յայտադրին առաջարկութիւնը անփոփոխ ընդունուի:

Առենապես էֆենտին իւր եւ յայտադրին առաջարկութիւնները քուէի գրաւ եւ յայտադրինն ընդունուեցաւ:

Առենապես էֆենտին առաջարկեց որ վերյունեալ ազգային տուրքը հիմակունէ հաւաքելու համար պէտք եղած միջոցները տնօրինէ Քաղաքական ժողովը: — Այս առաջարկութիւնը քուէի գրուելով ընդունուեցաւ:

8.

Առենապես էֆենտին ժողովոց համարատուութեան խնդիրը գոյաւած հրատարակելով, ժողովներուն ու Խորհուրդներուն ըրած անձնանունը ջանից ու ցուցուցած ազգուուն արգեանց համար չնորհակարութեան քուէ առաջարկեց: — Ժողովի համաձայնութեամբ իւր խորին չնորհակարութիւնը յայն:

9.

Առենապես էֆենտին ժողովոց եւ Խորհուրդոց կիսով ժողովութեան խնդիրը մէջ դնելով, ըստ թէ՝ ժողովոց ընտրութեան ժամանակ կը ներ հանուը ժողովը որոշում մը ըրած ըլլալով, պէտք է որ Սահմանադրութեան ցուցուցած պայմանաժամին այս վրա

գովաստթիւնը կատարուի : Իսկ Տեսուչ Խորհուրդները դեռ նոր կազմուած ըլլալով, եւ անոնց ընտրութիւնն ու փոխութիւնը ալ Քաղաքական ժողովին ձեռօր կատարուելով, առաջարկեց որ անոնց կիսով փոխուելուն խնդիրը Քաղաքական ժողովին յանձնուի :

ԱՍԵՆԱԴՐԱՆ ՍՏԵՓԱՆ Պէտր Ըստ թէ՝ Ասհմանադրութեան ոյս արամագրութիւնն ընդհանուր կերպով ժողովոց եւ Խորհրդոց միանգամայն վերաբերելով, ժողովներուն փոխուած ժամանակ Խորհրդներուն ալ փոխուիլ հարկ կըլլայ : ՄՈՐԿՈՍԱՆ ԳՐԻ- ՅՈՐ ԷՖԵՆՏԻՆ՝ Ատենապետ էֆէնտիին առաջարկութիւնը պաշտպանեց : ՏԱՏԵԱՆ ԱԽԱ- ՔԻՆ Ս. Էֆէնտին հաստատել ուզեց թէ՝ ժո- ղովները ալ ըստ որում տարի մը ամբողջ պատուն փառած չեն, անոնց ալ անփառու մնալը Ասհմանադրութեան դէմ չէ :

Ատենապետ էֆէնտին քուէի դրաւ այս երեք առաջարկութիւնները, եւ ժողովը Ստեփան Պէտր առաջարկութիւնը ընդունեց : — Հետեւարար ժողովներուն ու Խորհրդներուն միանգամայն կիսով փոխուիլը որոշուեցաւ :

10

Քաղաքական ժողովոյ անդամ Ստեան Պօղոս Աղան իւր անձնական տկարութեանը պատճառաւ հրաժարական դրաւ ըլլալով, կարգացուեցաւ : Ատենապետ էֆէնտին առաջարկեց որ հրաժարական չընդունուի : ՍԱՐՈՒ- ԽՈՒԵԱՆ ՏԱՐՈՒԹԻՒՆ ԱՂԱՍ հակառակը առաջարկեց : Բաժնուեցան կարծիքները, եւ խնդիրը քուէի դրուելով, վերջին առաջարկութիւնը Ստեան Պօղոս Աղան համար ընդունուեցաւ :

11

Ատենապետ էֆէնտին առաջարկեց որ, ժողովականաց կիսով փոխութեան վիճակարիութիւնը կատարուի : Ի դորս դրուեցաւ առաջարկութիւնը, եւ նախ կրօնական ժո-

ղովայ վիճակարկութիւնն ըլլալով, փոփոխութեան վիճակ ստացան :

1. Մանուկ Վրդ Փեյօղոսի
2. Տէր Գեորգ Գնյ Մայր-Եկեղեցայ
3. Տալիաննես Վրդ Սկրեան
4. Տէր Յովիաննես Գնյ Ս. Խաչ Խակիստարի
5. Տէր Գեորգ Գնյ Պեյօղոսի
6. Տէր Երեմիա Գնյ Խաօգիտիդի
7. Սահակ Վրդ Փոխ Ս. Երուսաղէմի

Վիճակարկութեան կարգը Քաղաքական ժողովին գալուն՝ Մուլգանեանեան Մեծ Բակր աղան գրով հրաժարական տուաւ : Բայց ժողովը որոշեց որ, նախ վիճակարկութիւնը կատարուի : — Կատարուեցաւ վիճակարկութիւնը եւ փոխութեան վիճակն ստացան :

1. Ասապան Աղա Համբարձումեան
2. Միքայիլ Ա Իրայ Փափագեան
3. Վարդերս Աղա Միսարեան
4. Մ Մինաս Էֆէնտի
5. Տարուքին Աղա Մարտիսանեան
6. Միքրիչ Աղա Ֆրենիկեան
8. Յով աննես Պէյ Տատեան
9. Ալբոն Տիրրի Էֆէնտի
10. Օտեան Պողոս Աղա (Արդէն հրաժարեալ)

12.

Ատենապետ էֆէնտին՝ նոր ընտրուելիք ժողովականներուն քուէարկութեամբ ընտրութիւնը գիւրացնելու եւ չուտով կատարել աալու համար ըստ սովորութեան ընտրելեաց ցուցակ մը Դիւանին կողմէն առաջարկեց : Ընդհանուր ժողովոյ անդամներէն ու մանք այս առաջարկութիւնը չ'ընդունեցին : Ատենապետ էֆէնտին Դիւանին առաջարկած ցուցակը եւս առաւ, իմացնելով որ այս պարագայիս մէջ ընտրութիւնը բացարձակ առաւելութեամբ ըլլալ հարկ էր ըստ Սահմանադրութեան, եւ որովհետեւ ժամանակն

աւ ուշ էր, առաջարկեց որ յառաջիկայ Ռւլ-
բաթ օրը (Ապրիլ 7) նորէն Ընդհանուր ժո-
ղով գումարի ընտրութեան գործը կատա-
րելու եւ Երուսաղէմին եկած վերադիմեալ ա-
ռաջարկութիւնները քննելու համար :

Քաղաքական Ժողովոյ անդամներն ըսին
որ, Երուսաղէմին եկած առաջարկութիւննե-
րը նախ պէտք է Քաղաքական Ժողովէն քըն-
նուին ըստ Սահմանադրութեան, եւ ապա

անոր ձեռօք Ընդհանուր Ժողովին ներկա-
յացուին :

Առեանը գոյուեցաւ ժամը 11ին :

Պատրիարք Կ. Պօլոյ

ՍԱՐԳԻՍ ԱՐԳԵԳԻՍԿՈՎՈՅՈՒ

Փայտադրութիւնի առաջարկութիւնը

Կ. Ս. Խիթինինեան

Ս. Վահանեան



ԱՏԵՂԵԿԻ ԹՐԱԽԻ ՀԻՒՆ

ԸՆՏՐՈՎԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ

7 ԱՊՐԻԼ. ՕՐ ՈՒՐԱՅՑ

Ապրիլ կի Ընդհանուր Ժողովոյ որոշման համեմատ վիճակա հրաժարեալ Ժողովականց տեղ ընտրուելիք Ժողովականաց քուէտարկութեան համար հրաժարեալ Ընդհանուր Ժողովականաց մեծագոյն մասը անձամբ չեղած եւ միայն քուէնին նամակով դրկած ըլլազվ, Ընդհանուր Ժողովը չի հրցաւ ըլլալ, եւ միայն քուէտարկութեան եւ քուէհամարի գործողութիւնները կատարուեցան Ընդհանուր ահազանութեամբ Ամեն . Ս. Պատրիարքին եւ ի ներկայութեան ՅՈՒ շահ Ժողովականաց :

Ապրիլ կի Ընդհանուր Ժողովոյն որոշման համեմատ՝ Ընդուրութիւնը քուէից բացարձակ առաւելութեամբ ըլլալով, քուէհամարը հետեւեալ արդիւնքն ունեցաւ :

Քուէից թիւն էր 168. Այս թիւին մեծագոյն մասը ստացան կրօնականներէն՝ Խառնդիւղի Քարոզքն Արժ. Ներսէս Վարդապետ 92 քուէ, եւ Քաջազականներէն Կէկէլեան Մեծապատիւ Յովհաննէս Ալան 87 քուէ :

Այս երկուքն զատ մեծագոյն թիւ ըստացող չքանուելով, որոշուեցաւ ասոնցմէ ետեւ առաւելագոյն քուէ ստացող 12 նկեղեցականաց եւ 48 աշխարհականաց, այն է՝ պէտք եղած ընտրելի անդամոց կրինապատիկ թուով հետեւեալ երկու ցուցակը չիննել եւ Ազգային նրեսովուանաց եւ Անդամակցաց դրկելով վերստին քուէ խնդրել 6 Եկեղեցականի եւ 9ը աշխարհականի համար, եւ քուէարկութեան ու քուէհամարի համար Ապրիլ 11ին, Երեքշարթի օրը որոշուելով, 6 Քննիչ ընտրուեցան քուէհամարը նոյն օրը Դիւանին հետ կատարելու համար :

ՑՈՒՑԱԿ ԸՆՏՐԵԼԵԱԾ

	Կրօնական	Քուէտարկութիւն	Քուէտարկութիւն
1.	Գէորգ Սրբազնան		63
2.	Կարապետ Վարդապետ		65
3.	Անդրէս Վարդապետ		60
4.	Սերովէ Վարդապետ		42
5.	Պետրոս Վարդապետ		47
6.	Տ. Սահակ Օրթագիւղի		82
7.	Տ. Յարութիւն Պէտրիւլէյի		74
8.	Տ. Գրիգոր Սամաթիոյ		62
9.	Տ. Թագէսս Խւսիւտարու		54
10.	Տ. Մարտիրոս Խւսիւտարու		46
11.	Տ. Գարբիէլ Պէտրուսի		41
12.	Տ. Յարութիւն Ղալաթիոյ		29

Քաղաքական

	Աղա Աղանեան	Աղա Աղանեան	Աղա Աղանեան
1.	Մանուկ Աղա Աղանեան		63
2.	Յարութիւն Աղանեան		61
3.	Աւետիս Պարոփագանեան		57
4.	Միհնաս Բոբաթիւնեան		53
5.	Ստեփան Պէտրուսի		51
6.	Մկրտիչ Աղա Աղանեան		47
7.	Յովհաննէս Ստերինեան		45
8.	Թովման Քայսէրլեան		43
9.	Մարտիրոս Միհնէնտիսեան		41
10.	Գէորգ Խորասանձեան		36
11.	Յովհաննէս Սղիշազարեան		36
12.	Մկրտիչ Մոմեան		35
13.	Մանուկ Մանուկեան		31
14.	Գալուստ Կոստանդեան		30
15.	Յակոբ Պէտրիւլէան		29
16.	Յակոբ Պուրունակուան		29

		Քառ.		Տէր Դրիգոր Աճեմեան
17. Դէորդ	Աղա Թարամանեան	26	Մկրտիչ	Աղա Աղաթօն
18. Սիմոն	Պէտ Տատեան	26	Միհաս	Թօքաթլեան
	Քննիլը		Յակոբ	Մոսիկեան
Տէր Դէորդ	Մայր-Եկեղեցւոյ		Բամեա	Պէհպատ

ԱՅԵՒՅԱԳՐԻՆԻՐԻԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ

44 ԱՊՐԻԼԻ 1864. ՕՐ ԵՐԵԿԵԱՐԵՒ

Ի ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՆ ՔՆՆՉԱՑ ԵՒ ԱՆԴԱՄՈՑ ԴԻՒԱՆԻՆ ՀԵԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՐԾ


Թիւ թուեից 174

ԱՐԴԻՒՆԱԳ ՔՈՒԷՀԱՄԱՐԻՆ

Կրօնականը	Քառ.	Կրօնականը	Քառ.
1. Դէորդ Սրբազն	109	4. Մարտիրոս	Աղա Միւհէնտիսեան 93
2. Կարապետ Վարդապետ	127	5. Մկրտիչ	» Աղաթօն 93
3. Տ. Սահակ Օրթագիւղի	121	6. Դէորդ	» Խօրատանեան 92
4. Տ. Դրիգոր Մամաթիոյ	113	7. Յարութիւն	» Երկանեան 91
5. Տ. Յարութիւն Պէտրուքսէջի	111	8. Միհաս	» Թօքաթլեան 88
6. Տ. Յարութիւն Դալաթիոյ	77	9. Մկրտիչ	» Մոճճեան 86

Քետեւաբար այս 6 Արժ. Եկեղեցականք
եւ 9 աշխարհական յարգելիք կրօնական
եւ Քաղաքական ժողովոց անդամ հրատա-
րակուեցան Արժ. Ներսէս Վարդապետին եւ
Կէկէւեան Մեծապատիւ Յովհաննէս Աղային
հետ :

Քաղաքական	Քառ.	
1. Մանուկ	Աղա Ասլանեան	147
2. Մտեփան	Պէտ Ասլանեան	111
3. Սիմոն	» Տատեան	107



ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Բ Ս Տ 2.

25 ՄԱՅԻՍ 1861

Ի ՄԱՅԻՆ-ԴՊԲՈՅՏ ԳՈՒՄ-ԴԱՐՈՒԻ



Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԱՅՐԴԻՍ ՄՐԲԱՉԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ա Կ Բ Վ Հ 2 է և Է Ֆ Է Լ 8 է



Ժամը 6ին Ատեմանը բացուեցաւ Նախագահութեամբ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍԱՐԿԻՆ Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻ և Ստենապետութեամբ Սէրվիտէն Էթեւտիւ, ի ներկայութեան 97 Երեսդուանաց և 52 Անդ անուկցաց :

1

Առենադպրի Փոխանորդը՝ Բնդհանուր ժողովոյ նախարարութեան կազմին առենագրութիւնը կարգաց, որ քոչէ զրուելով առանց գիտութեան ընդունուեցաւ Կարգաց նաև Ապրիլ 7 ին և 11 ին կատարած ամենամասն ընտրական գործողութեանց առենագրութիւններն, որք ընդունուեցան առանց դիտողութեան :

2

Պրոգնեան Առենապետի Փոխանորդը Քաղաքական ժողովին անդամ ընտրուած էր, անոր տեղը ուրիշ մը ընտրութիւնն ընկը առաջարկեց Առենապետ էֆէնտին :

3.

Բայց քուէարկութեան գործողութիւնը չայլուած, Ամենապատիւ Ս. Պատրիարք Հայրը խաղաղութեան և միաբանութեան սըրտառուչ ձառ մը խօսեցաւ, որուն բոլոր ժողովականը ուշի ուշով եւ խորին ամիաձութեամբ ունենդրութիւն ըրին :

4.

Այս գեղեցիկ եւ ազդասիրական ճառը լինելին ետեւ՝ Առենապետ է փետովին իւր Փոխանորդին ընտրութեան համար քուէարկութեան գործողութիւնն առաջարկեց. բայց միայն 97 Երեսփոխան ներկայ գանուելով, ներկայ ժողովականաց քուէներն առաւ մասնաւոր տուփի մը մըջ փակեց, եւ բացակայ ժողովականաց քուէները գրով խնդրել ու քուէնամարին գործողութիւնն ուրիշ օրուան մը ձգել հարկ կ'ըլլաց ըստ և Առենապետ էֆէնտին ըրած այս առաջարկութիւնն ընդունուեցաւ :

Առենապետ է Փէնտին Քաղաքական Ժողովին 5 հրաժարեալ առաջին տարուաւ Ժողովականներուն եւ Զ հրաժարեալ նորընուիր Ժողովականներուն տեղ 7 նոր Ժողովականաց ընտրութեան քոչարեկութիւնն առաջարկեց եւ այս առթիւ ըստ թէ՝ պաշտօննեուն պայմանաժամը չի լուսաց հրաժարական տուող Ժողովականաց վրայ դարձեալ քոչ կարելի է տալ՝ այսինքն զանոնք վերստին ընտրել եթէ կարելի ըլլայ համոզնել:

Ասոր վրայ ՌԽՆՀԱԾԱՆ ԿԱՐԱՎՈՏ ԱՂԱՆ՝ յառաջ բերելով թէ՛ Մեծապատիւ Գէորգ Պէյին (որ իւր հրաժարականը տուած էր) եւ թէ՝ անոր բազմարդիւն Գերդաստանին Ազգերնուան համար ըրած նիւթական ու բարյական մեծամեծ բարիքները, որտասուչ յորդորանօք եւ անկեղծ յարգանօք աղջանեց ի դիմաց Երեսփոխանաց յիշեալ Պէյին որ իւր հրաժարականը ետ առնու եւ մինչեւ տարեցլուին շարունակէ Քաղաքական Ժողովականութեան պաշտօնն իւր սովորական ազգ ասիրութեամբ, Ժողովականաց բոլորն ալ մի եւ նոյն խնդիրը ըրին ամենայն յարգանօք, թէ եւ յիշեալ Պէյին աշխատեցաւ իւր հրաժարականը ընդունել տալու, բայց վերջապէս Ժողովականաց ցուցըցած ջերմ համակրոթեան չի կարենալով դիմանալ, զի՞շաւ անոնց խնդրանացն ու ետ առաւ հրաժարականը ի ծափաման գոհունակութիւն համար Ժողովականաց :

ՌԽՆՀԱԾԱՆ ԿԱՐԱՎՈՏ ԱՂԱՆ եւ անոր հետ բոլոր Ժողովականք մի եւ նոյն խնդիրն ըրին եւ մի եւ նոյն համակրութիւնը ցոյց տուին նաև Մուսականամեան Յակոբ Աղային, Նորատունեկան Յակոբիկ Աղային եւ Մարտիրոսեան Յովհաննէս Աղային (որք նոյնպէս հրաժարական տուած էին), Ասոնք ու ազգասիրութենէ շարժեալ եւ բալոր Ժո-

ղովականաց ցուցուցած վատահութեանը փոխարէն ետ առին իրենց հրաժարականը թէւ Մարտիրոսեան Յովհաննէս Աղայան ներկայ չէր, բայց իւր ներկայ բարեկամները յանձնաւ եղան զայն համոզել :

Ժողովը միարերան իւր չնորհակալութիւնը յայտելով հրաժարականնին ետ առնող կ ազգասէր Ժողովականաց, եւ մնացեալ երեքին ստիպողական պատճառաներ ունենալնին իմանալով՝ անոնց տեղը երեք նոր Ժողովական ընտրելու որոշումն ըրաւ :

Ուստի Ատենապետ Էֆէնտին քուարեկութեան գործողութիւնը կատարելու համար հինգ վայրկեան միջոց տուաւ, առավելով որ քուէթութիւնին վրայ գրուելիք 3 անուանց առաջինն երկուքը՝ 2 տարուան եւ երրորդը՝ 1 տարուան համար պիտի ըլլան :

Ժամը ութ քառորդ անցած էր, երբ Ատենապետ Էֆէնտին ատեանը վերստին բացաւ ու քուէները հաւաքել սկսեց. բայց ներկայ Երեսփոխանաց թիւը 111 գոնի ըլլալու անց, միայն 97 ը ըլլալով, հաւաքուած քուէները տուփի մը միջ վակելով կնքեց զայն եւ քուէներնին չի խաւրող բացակայ Ժողովականաց քուէները գրով ուղել ու ուրիշ օր մը քուէհամարը ընել առաջարկեց Ժողովը առաջիկայ Երեքարթի օրը (որ է 30 Մայիս) որոշեց քուէհամարը կատարելու համար :

Ժողովը Ս. Պատրիարք Հօրմէն խնդրեց որ ութ քննիչ անուանէ, որոց չորսը կոնական եւ չորսը աշխարհական ըլլան եւ Դիւանին հետ միանալով քուէհամարի գործողութիւնը կատարեն յիշեալ որոշուած օրը :

Սրբազն Պատրիարք Հայոց անուանեց
Կրօնականներէն՝

1. Ներսուս Վարդապետ Խառափիւղի
2. Յովհաննէս Վարդապետ Կապուտիկեան
3. Տէր Սահակ Միջագիւղի
4. Տէր Յարութիւն Ղալաթիոյ

Եւ Աշխարհականներէն՝

5. Ռւմիտ Աղա Պէհզատ
6. Թակոր Պրունութեան
7. Գէրոք Փանոսեան
8. Աւետիս Պէրպէքեան

Բայակայ Ժողովականաց ոմանք եօթը
Ժողովականաց ընտրութեան համար քուէ-
թուղթ խաւրած ըլլալով, Ատենապետ էֆէն-
տին ըստ որ այս քուէթուղթերը փոխելու
հարկ չիկայ, թէ որ յիշեալ քուէթուղթերուն
առաջին երկու անունները 2 տարուան եւ
երրորդը 1 տարուան համար հաշուելու ըլ-
լանք, ու մնացեալները հարկաւ հաշիւի դը-
նելու ըլլանք: Ժողովն այս որոշումն ալ ըն-
դունեց:

40

Ատենապետն ըստ թէ Ապրիլ 4 ին գու-
մարուած Ընդհանուր ժողովոյն մէջ իմացու-
ցեր էր որ 11. Երս սաղէմէն առ Ընդհանուր
ժողովն ուղղուած բողոք մը կար Մեռու եւ
Մէհանավի Լրազրաց գէմ, զոր նախընթաց
նիստին մէջ կարդալու ժամանակ չըլլալով,
այսօր կը պարտաւորի կարդալ:

Ցիշեալ բողոքին թուականը 46 Մարտ
է, ու քանա երեք Միարան Վարդապետաց
ասորագրութիւնը կը կրէ: Ատենապարի Փո-
խանորդն յիշեալ բողոքը կարդաց, որով
Միարանութիւնն Ազգին ու Ա. Երսւասպէմի
Սթոռոյն պաշտպանութեան համար ըրած
անձնանուէր ջառքերը յառաջ կը բերէ, եւ
վերջապէս յիշեալ Լրազրաց Միարանութեան
գէմ հրատարակած անհանոյ դրուածներուն
համար գանգատ կընէ:

41

Ատենապետ էֆէնտին ուրիշ բողոք մէտ
երեւան հանեց յիշեալ Լրազրաց գէմ առ
Ընդհանուր Ժողովն ուղղուած Ապրիլ 1
Թուականով եւ 59 Երեսփոխանաց ստորա-
դրութեամբ, որք կը բողոքին յիշեալ Լրա-
զիրներուն Ընդհանուր Ժողովոյ մէջ եղած
վիճարանութիւնները կիտ առ էշտ չհաստա-
րակենուն գէմ, միանգամայն աւելի պա-
կաս խօսուածները նշանակելնուն վրայ դրժ-
գոհութիւն յայտնելով, կառաջարէին և Ար-
և յետ արսօրիկ Լրազրիրները Ժողովոց որ եւ
և իցէ իրազութեանցը եւ կամ Ազգին թէ՛
և Կրօնական եւ թէ՛ Քաղաքական Ժողովոց
և կամ օրինացը եւ մինչեւ անգամ անհատի
և մը վրայ բամբասանաց տեղի տալու ամե-
ւնելին բան մը չի գրեն, եւ եթէ դարձեալ
և զրելու ըլլան, Ընդհանուր Ժողովը անոնց
և տրուելու պատիքը հաստատէ :

42

Այս երկրորդ բողոքն ալ կարդացուե-
լին ետեւ, Ատենապետ էֆէնտին իւր Աթո-
ռէն կելլայ, իւր քոփանորդութիւնն Ատե-
նապարին կը յանձնէն, ու իր Երեսփոխան-
յետագայ կերպի կակսի խօսիլ Լրազրաց
մասին իւր պաշտպանած կարծեաց վրայ :

«Կարծեաց աղասութիւնը ուրիշ բան
չէ, կըսէ, բայց միայն կարծեաց մրցում մը
եւ հետեւարար անոնց աղաս քննութիւնը-
գէջ կարծիքները միացերը կը լւսաւարեն
ու չեն գայթակղեցներ՝ թէ որ զանոնք քնն-
ողներ գտնուին: Ուրեմն գէջ կարծիքնե-
րուն առջելը առնելու միակ ճամբան՝ կարծ-
եաց աղասութեան ծառայելն է: Քննու-
թիւն չընդունիլն ու կարծեաց աղասու-
թիւնը վերցնելը հասարակութիւնը խաւարի
մէջ ձգել է եւ ո՞չ լուսաւորել, թէեւ քու
պաշտպանած կարծիքներդ ու զիլ ըլլան,
քանի որ ծուռ կարծիքներուն վրայ քննու-
թիւն չիկայ, առանք դիւրու արձագանք կը
գտննեն հասարակութեան մէջ, կու զե՞ս ծուռ

կարծիքներուն առաջքը առնուէ, զանոնք քննելու միջնուները շատցուր ։

Սէրվահան հակնատն՝ կարծեաց ազատութիւնը ամէն Տէրութիւններէն և մինչեւ Կայսերական Կառավարութիւնն ընդունուած ԸԼԱՌ, նոյն ազատութիւնը ի գործ դնելու արածութիւնը Լրագրաց շնորհուած ԸԼԱՌ, եւ այս ազատութիւնը մինակ հայ լրագրաց ձեռքէն առնելու անհարութիւնը երկար բարակ հասկցնելի ետեւ, խոսովանեցաւ որ հայ լրագիրներէն ումանք կարծեաց ազատութեան եւ քննութեան օրինաւոր սահմանին մէջ կեցած չեն։ Լրագիրները չափը կանցունեն կոր, կըսէ, բայց ո՞ր մասին, չէ թէ կարծիք յարանելու մասին, ասիկայ մեզի համար բարորդին ազատ է, այլ այն յարարերութեանց մէջ որ կը փնտառուին որ եւ է պարագայի մէջ թէ՛ յայտնի ԸԼԱՅ թէ՛ գաղտնի, մէկը իրաւունք ունի ուրիշ մը ամրատանելու, բայց պէտք է որ իր ամրատանելութիւնը ապացուցանէ, ապա թէ՛ ո՛չ զըրպարտիչ կըլլայ, Բնաւ՛ մէկը իրաւունք չունի ուրիշ մը վատահամբաւելու, ուրիշի մը պատույն գումբու, թէ՛ւ այն ուրիշը ամբատանութեան տակ ԸԼԱՅ, իրեն համար դուռցուած է թէ Լրագիրները կը պաշտպանէ. յիրա՛ւի կը պաշտպանեմ, կըսէ, բայց Ի՞շ. կարծեաց ազատ քննութիւնը, եւ ոչ թէ ազատութեան օրինաւոր սահմանին դուրս ելլու լրագիրները, եւ ալ, կըսէ, այս մասին, բայց այս մասին միայն, բողքուներուն հետ կը միանամ։ Հարի կըլլայ, կըսէ, հիմայ դիտնալ՝ որո՞նք են լրագրաց իրաւունքն ու պարտասորութիւնը վերոյիշեալ ազգանց համեմատ։ Ասոր համար կառավարելի որ Ընդհանուր Ժողովը Յանձնաժողով մը կազմէ օրէնողէտ անձերի բաղկացեալ, որոյ պաշտոնն ԸԼԱՅ ազգային լրագրաց ազատութեան օրինաւոր սահման դնող կանոնադիր մը շինել։

43

Երբ Սէրվիչն իջէնատին վերջացուց իւր Քօսքը, Ժողովականաց գրեթէ Ընդհանու-

թիւնը մեծ գոհութեամբ ընդունեց Օրագրաց վրայ անոր ունեցած կարծիքն ու ըրած առաջարկութիւնը, Բայց բողոքուներէն ոմանք սկսան յետագայ գիտողութիւններն ընել։

Մէկը կը պնդէ որ Մէրու Լրագրին Սըմբազիրը պատճուի, իւր յականէ յանուանէ մարդիկ նշանակելուն ու պարսաւելուն համար։ միւսը կ'ազարակէ թէ Ժողովոյն մէջ շատ օգտակար բ աներու վրայ խօսիլ ու զազ կայ, բայց Լրագրաց մէջ նշանակուելէն կը երկնչի, ու եթէ ազատութիւն ԸԼԱՅ, հիմակուան եղած անտեղութիւնները գարձեալ չե՞ն մի պատահիր կ'ըսէ. ուրիշ մէկն ալ կընդունի կարծեաց ազատութիւնը, բայց ան ու ավատահամբաւելու կամրամբասելու իրաւունքը՝ ոչ երբէք ունին լրագիրները, կըսէ։

Ասենապեաց կսկսի ուղղել վիճարանութիւնը, եւ ումանց անկանոն ու անվայիլ խօսքերով այնպիսի պատկառելի Ժողովի մը մէջ վարուելուն վրայ եւ առանց խօսք ուղղելու Ասենապետէն՝ պատասխանելուն վրայ դիտողութիւններ կընչի, եւ կըսէ թէ՛ Ընդհանուր Ժողովը Դատաստանական Խորհուրդը չէ՛ որ հօն դատաստան ԸԼԱՅ. պատճի մը որոշելու համար նախ պէտք է որ դատաստան ԸԼԱՅ, ուստի ուր որ դատաստան ԸԼԱՅ, հոն պատժոյ խնդիրն անգամ չի յօւզուիր։ ԱՆԴԱՑԱՆ Կեցն ալ կըսէ Պրոֆինետե գեռ լրագրաց համար օրէնք մը չիկայ, անոնց համար ալ հիմա պատճի չի կընար որոշութիւնոր շինուելիք օրէնք մը ի՞նչպիս անցեալին վրայ զօրութիւն կընայ ունենալ։

Բողոքուներէն ոմանք այս գրութեան գէմ կը բողոքն ըսկըզ թէ՛ Միջնէն հիմա « այս Ալագիրներուն գէմ օրէնք մը շունեինք և տէի, անպատճի պիտի Թողումը զանոնք և ու մինչեւ որ Կանոնադրութիւնը շինուի և նէ՛ մի եւ նոյն ապօրինաւոր եւ պարսաւելի ըլթացքին լրագիրները չարունակե՞ն պիտի առանց պատժոյ ենթակայ ԸԼԱՅու։ »

Սէրվահան հակնատն խօսք կուզէ Ասենապետէն ու կսկսի նորին իւր գրութիւնը բացատրել, նաեւս կըսէ. « Յիրաւի Ազգը յա-

« տուեկ կանոնագրութիւն մը չէ ունեցեր
« մինչեւ ցարդ Լրագրաց համար, բայց Տէրու-
« թիւնը կանոն մ'ունի, որով ամեն անհատի
« պատիւը երաշխաւորուած է, ովք որ զըլ-
« պարտեալ է լրագիրէ մը, իրաւունք ունի
« բողքելու անոր դէմ առ Բ. Դուռը. ուս-
« տի ամէն անհատ բաւական միջոց ունի իւր
« պատիւը պաշտպանելու Տէրութեան կա-
« և նոնին համեմատ » :

Ասենապեալ քուէի կը դնէ առաջար-
կուած Յանձնաժողովին կազմութիւնը. Ժո-
ղովը գրիէթէ միամայնութեամբ կընդունուի
գոյն :

Սէրվիչէն էֆէնտի կ'անցնի իւր Ասենա-
պետութեան Աթոռը ու կ'սկսի ատենանը կա-
ռավարել :

Լրագրաց դէմ բողոքուներէն ոմանը
մերսուին կը պեղեն որ այսուհետեւ մինչեւ
որ լրագրաց կանոնագիրը շինուի, լրագիր-
ները մինչեւ հիմա ըրածնուն պէս չի վար-
ուին :

ԱՍԼԱՆԵԱՆ ՍՏԵՓԱՆ Պէթը կառաջարէի
որ ազգային պաշտօնական լրագիր մը ճանչ-
ցուի, եւ այն միայն կեդրոնական Վարչու-
թեան որոշումները հրատարակէ, անկից զատ
ուրիշ լրագրաց Ազգային Վարչութեան վրայ
հրատարակածները պաշտօնական ու վաեւ-
րական չի համարուին :

ԱՄՐՈՒՆԱԿ Պէթն ալ կ'առաջարէի որ
ժաղովն աղաչէ Մագրաց Ամրագիրներուն,
որ մինչեւ լրագրական կանոնագրութիւնը
շինուի նէ, Ազգին մէջ գժառութիւն կամ
հակառակութիւն հանելու կերպով չգրեն
Ազգային Վարչութեան վրայ եւ իրենց գըլ-
քին ու լրցուին սահմ մը դնեն :

Ասենապետ էֆէնտին ի դիմաց Դիւա-
նին կը հերքէ այս վերջին առաջարկութիւնը,
ըսելով թէ, Ազգային Ընդհանուր ժողովը մը
շաղաչեր լրագրաց եւ ո՛չ մէկու, այլ օրէնք
կը հաստատէ եւ անոր գործ աղբութիւնը կը
հրամայէ որում որ անկ է, եւ կ'առաջարկէ
որ պաշտօնական համարուած Մ-ու- Լրագի-
րը ծանուցանէ պաշտօնական կերպով լրա-
գրաց համար Կանոնագիր շինելու Յանձնա-
ժողովին կազմութիւնը :

Ժողովը կընդունի այս առաջարկութիւ-
նըն եւ կորոշէ որ Յանձնաժողովին անդա-
մոց թիւը 7 ըլլայ, 2ը կրօնական եւ 5ը աշ-
խարհական :

44

Արոշնետեւ ժամանակն ուշ ըլլալով եւ
օրինաւոր թիւը ներկայ ըլլալով, քուէար-
կութիւնը ոյն օրը անկարելի էր կատարել,
որուուեցաւ որ ամէն երեափոխան ու Անդա-
մակից գուէներնին պատրաստելով, Մայիս
30, երեքշարթի օրը մինչեւ ժամը 5 Պատ-
րիարքարան դրէնն, ուր պիտի կատարուի
ի ներկայութեան Դիւանին եւ 7 կարգեալ
Քննչաց, թէ՝ այն Յանձնաժողովոյն, թէ՝
Ընդհանուր ժողովոյն Ասենապետի Փօխա-
նորդին եւ թէ Քաղաքական ժողովոյն երեք
անդամոց ընտրութեան քուէհամարը :

Ժամը 40 ին Ասենալ գոցուեցաւ :

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Պատրիարք Կ. Պատոյ

ՍԱՐԳԻՍ ՄՐԿԵՊԻՍԿՈՎՈՅ

Փոխ. Ասենապետ

Կ. Ս. ԻՐԻԻՆԵԱՆ

Ասենապետ

Ս. ՎԻԶԵՆԵԱՆ

ԱՏԵՆԱԴՐՈՒԹԻՒՆ

ԸՆՏՐՈՎԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ

Յ Յ Ա Տ Խ Ս Ա Բ Ի Ւ Թ Ա Բ Թ Ի Ն

Ժամը 5ին ներկայ էին Ընդհանուր Ժողովը Դիմունը ու կարգեալ 7 մինիշը:

Մայիս 25ի Ընդհանուր Ժողովայն որոշման համեմատ՝ Դիմունը ի ներկայութեան Քննչաց՝ յետագայ երեք քուէարկութեանց քուէամարն ըրաւ, որոց արգիւնքն եղան:

Ա. Լրագիրներուն Կանոնադիր մը շինելու Յանձնաժողովն ընտրութեան համար քուէտութին 442 քուէ ելեւով, համեմատական առաւելութեամբ ընտրուեցան.

	Քուէ
1. Ներօէս Վարդ Կարմապետան	75
2. Տէր Արխատակէս Քնյ. Սամաթիոյ	56
3. Ալբակէն Էֆէնտի	108
4. Սուեփան Պէյ. Ալալանեան	62
5. Գրիգոր Էֆէնտի Ալաթօնեան	49
6. Գրիգոր Էֆէնտի Օտեան	39
7. Ալաքել Ս. Էֆէնտի Տատեան	34

Բ. Բաղաբական Ժողովը երեք անդամներուն ընտրութեան համար 491 քուէ ելաւ քուէտութին, ուստի բացարձակ առաւելութեամբ մեծագոյն թիւն էր 96 քուէ. այս թիւը բնաւ միկն ալ չստացաւ. առաւելագոյն քուէ ստացողներին հետեւեալ երկու անձանց ցուցակը զրկուեցաւ. Երեսպիտանաց ու Անդամանկացաց, որպէս զի այս երկութին, այսինքն՝

	Քուէ
1. Յովհաննէս Ալա Եղիազարեան	61
2. Վարդան Սարբաֆեան	45
3. Սուեփան Բարսեղեան	33
4. Յովհաննէս Սիրէնեան	33

5. Թովմանան	» Քայսէրլեան	33
6. Պօղս	Պէյ. Տատեան	32

Հաստ աղջորութեան յիշեալ ցուցակն Ընդհանուր Ժողովոյ Երեսպիտանաց ու Անդամակցացաց զրկել որոշեցին Դիմունն ու Քննչաներն, որպէս զի յիշեալ ցուցակին մէջէն երեկ անուն գրելով՝ առաջիկայ Երեքլարթի օրը, Յունիս 6, Պատրիարքարան զրկեն: Առաջարկեալ 6 անուններուն մէջէն առաւելագոյն քուէ ստացող առաջիկն երկու անունները 2 տարրուան և անոնցմէ անմիջապէս երեք եկողը 4 տարրուան համար ընտրուած պիտի ըլլային:

Գ. Դիմունին Ալեքսապետի Փախանորդին ընտրութեան համար քուէտութին ելաւ 154 քուէ, որոնցմէ 21ը Ընդհանուր Ժողովն գուրս անոն մը տրուելուն համար անվաւու սկսուելով, մասն 133 քուէ: Եւ որովհետեւ բացարձակ առաջելութեամբ մեծագոյն թիւն էր 68 քուէ, այս թիւը բնաւ մէկն ալ ստացած ըլլալով, առաւելագոյն քուէ ստացողներին հետեւեալ երկու անձանց ցուցակը զրկուեցաւ. Երեսպիտանաց ու Անդամանկացաց, որպէս զի այս երկութին, այսինքն՝

	Քուէ
1. Մկրտիչ Ալա Ալաթօն	58
2. Անդրանիկ Պէյ. Կամիկեան	48
3. Մէկուն անունը գրելով, քուէնին՝ նոյնալիս առաջիկայ Երեքլարթի օրը ժամը 5էն առաջ Պատրիարքարան զրկեն:	»

ԱՅԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

6 ՕՊԻՆԻՍ 1864. ՕՐ ԵՐԵՎԱՆԱԹԻ

Ժամը 5ին՝ Ընդհանուր Ժողովոյ Դիւանին
ու Քնիքները ներկայ էին: — Ընդհանուր
Ժողովոյ Ատենապետի Փոխանորդին եւ Քա-
ղաքական Ժողովոյ երեք անդամոց ընտրու-
թեան քուչհամարը կատարուեցաւ յիշեալ
Դիւանին ձեռօք, ի ներկայութեան Քննչաց
եւ Ս. Պատրիարքի Փոխանորդին:

Ահաւասիկ քուչհամարին արդիւնքը :

(Թիւ բուհից 147)

Առաւելագոյն քուչ ստացողներն են: —
Փոխանորդ Ատենապետի:

Մկրտիչ Աղա Աղամիջոն


Քուչ
89

Քաղաքական Ժողովոյ անդամը

Քուչ

1. Յովշաննէս Աղա Եղիազարեան	97
2. Ստեփան » Բարսեղեան	84
3. Պողոս Պէյ Տատեան	81

Հետեւաբար Մկրտիչ Աղա Աղամիջոն
Ընդհանուր Ժողովի Ատենապետի Փոխա-
նորդ, եւ վերոյիշեալ երեք անձերէն՝ Եղիա-
զարեան Յովշաննէս Աղան եւ Բարսեղեան
Ստեփան Աղան զ տարուան եւ Տատեան Պո-
ղոս Պէյլ գ տարուան համար Քաղաքական
Ժողովոյ անդամը ընտրուած եղան:



ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Ի Ս Տ Է .

12 Օ Կ Լ Ի Մ 1864

Ի ՄԱՅՐ-ԴՐՈՅԻ ԳՈՒՄ-ԳԱՐՈՒՄ



Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԱԱՐԳԻՍ ՄՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ս Լ Բ Վ Ի Զ Ե Ն Է Ֆ Լ Ե Ն Տ Տ Ի



Ժամը 6 ին Առեւանը բացուեցաւ Նախա-
դահովեամբ Ամենապատիւ Տ. Աարգիս Ա.
Պատրիարքի եւ Ամենապետովեամբ Աէր-
պիչէն էլիէնարի, ի ներկայութեան 120 Երես-
փոխանց եւ Անդամակցած :

1

Նախընթաց նոտին ատենազրութիւնը կար-
գացուել է և ընդունուել յետոյ, Ատենա-
պետ է ֆինանին ժողովին գումարման պատ-
ճառն ու պարագաները յայտնեց հետեւեալ
համառօս ատենաբանութեամբ :

«Երաւազէմի խնդիրը՝ որ քանի մը ամսէ-
ի վեր կը տեւէ, կրնար լուծուիլ նոյն օրէն
որ ասոր համար Ընդհանու ո ժողով գումար-
ուեցաւ ։ Թէոր Դուք եւ հետեւարար Ազգը
այս խնդիրը երկարելու պիտք տեսաք, այս
պէտքը ուրիշ զիտաւորութիւն մը չէր պա-
րունակեր, այլ միայն մինչեւ հիմա անկարգ

վիճակի մէջ գտնուած ազգային մեծ հաստա-
տութիւն մը կարգի դնել եւ հետեւարար
նոյն հաստատութեան արգասաւոր ապագայ
մը պատրաստել ։ Եւ ահա այս զիտաւորու-
թեան ծառայելու համար Ընդհանուր Ժո-
ղովը նոյն նոտին մէջ որոշեց Վարչութեան
կողմէն պատրաստուած Կանոնագիրը քանի մը
յաւելուածով վաւերացնել, եւ նոյն կանո-
նագրին տրամադրութիւնները ի գործ դը-
ներու եւ Պատրիարքուներուն ցուցակը ըստ
կանոնագրին շինել տալու եւ ժողովայի ներ-
կայացնելու պաշտօնը Վարչութեան յանձնեց:

«Ընդհանուր Ժողովոյդ այս որոշման
համեմատ Վարչութիւնը առաջին անգամ
համակաւ կանոնագիրը Միարանութեան ներ-
կայացոց եւ անոր տրամադրութեանցը հա-
մեմատ գործ ողութիւններ խնդիրեց իրմէն։
Վարչութեան այս հրաւէրին պատասխան
ուուե Միարանութիւնը ։ Նախ՝ թէ քանի
մը զիտաւորութեանց տակ միայն կանոնագիրը
կրնայ ընդունիլ ։ Երկրորդ՝ թէնւ նոյն իսկ

կանոնագրին տրամադրութեանցը հետեւելու գիտաւորութիւն յայտնելով, բայց էապէս առանց այս տրամադրութեանց հետեւելու Պատրիարքցուներուն ընտրութեան համար քուէարկութիւն կ'ընէ եւ ասոր ստորազը եւ եալ յայտազիրը Վարչութեան կը դրէէ.

*Վարչութիւնը՝ Միարանութեան կողմանէ թէ՛ եղած գիտողութիւնները եւ թէ՛ քուէարկութեան գործողութիւնները ապօրինաւոր գատելով, եւ կարծելով որ ասոր պատճառը Միարանութեան ձեռքը բաւական հրահանդ ըլլալն է, հարկ սեպեր է իր կողմանէ Կրօնական ժողովոյն անդամներին քառանայ պատճառի բարեկարգ զրկել բայց առող արդիւնքը գդալզրար նոյնը եղած է, այսինքն Ընդհանուր Ժողովին գիտաւորութիւնը Միարանութեան կազմանէ չի հասկցուիլ. զիտաւորութիւն մը, որ ինչպէս ըստ, ուրիշ բան չէ՛, այլ միայն անկարգ վիճակի մէջ գտնուած հաստատութիւն մը կարգի դնել եւ իրեն արգասաւոր առաջացայ մը պատրաստել.

*Ահա այս իշխոս մէջ է որ խնդիրը նորէն կը ներկայանայ Ընդհանուր Ժողովոյդ, Հոսք քանի մը գիտողութիւններ հարկ է ընել. պինդ զիտաւորը սա է որ անկարգ վիճակի մէջ գտնուող հաստատութիւն մը կարգի յարմարութիւն ինքնին չի կրնար ունենալ, այլ պէտք է որ այս յարմարութիւնը ուրիշի մը միջնորդութեամբ իրեն տրուիւասի ասկէ յետոյ Միարանութիւնը համազելու համար մինչեւ հիմն գործածուած միջոցները եռիքն բանեցնել ուզել՛ չէ՛ թէ միայն զոր վաստակ կրնայ համարուիլ, այլ նաև Ազգին համար շար հետեւանքներու զուռ բանել ըսել է. եւ քանի որ Աթոռը Թափուր մնայ, բարեաց չնեք կրնա սպասել. կարելի է որ շարիք ալ պատահին, գէթեկող գացող ուխտաւորներուն եւ մասնաւորապէս Հիւնքեարպէջնետեան Տէր Յովհաննէս Քահանային ըստիմի նայելով.

*Ուրիմն ժամանակը հասածէ՝ խնդիրը որ եւ է կերպի լուծելու, միշտ Ազգին շահը եւ հաստատութեան ապագան չի մոռնալով.

խնդիրը այսօր նոյնն է ինչպէս առաջի օրը, մինակ, Ընդհանուր Ժողովին այս խնդրոյս համար ըրած առաջին նիստին նինջեւ հիմաս առ տարրերութիւնը առացած է, որ այն ժամանակ Ընդհանուր Ժողովոյն ուղածը նախ Միարանութիւնը կարդադրել եւ ետքը Պարիարքին ընտրութեանը գալ էր. այսօր մըր ընտրելիքը պիտի ըլլայ նախ Պատրիարքը ընտրել եւ անոր ձեռօքը Միարանութիւնը կարգի դնելու պարապիլ.

*Այս գիտողութեան ճշմարտաւթիւնը եւ խնդրոյս ստիպողականութիւնը ժողովդ պիտի դատէ:

*Ժողովը ասանկ օրոշում մը թէ որ ընէ, խիսդյուն ուրիշ խնդիր մը երեւան կ'ելլայ, այն է զիտանալ թէ ո՞վ պիտի ըլլայ Պատրիարք. Ժողովը ազէի կը հասկնայ որ իրեն հաստատած Կանոնագիրը կատարելապէս չի գործադրելու սկզբունքին ծագած քուէարկութիւնը չի պահող քուէարկութիւն մը՝ Ժողովին համար եւ հետեւարար Ազգին համար անկարելի է որ չութիւն ունեցած սեպուի. Արդարեւ թէ որ Միարանութիւնը Կանոնագիրը չէ ընդունած, ինչպէս որ իր գործողութիւններէն կը անսնանի, հետեւարար ըլլանաւ իրաւունք չունի Կանոնագիրին իրեն տուած արտօնութեանց, այսինքն Պատրիարքցուներու ցուցակը չինելու. ուրիմն Միարանութեան բուէարկութիւնը չիկայ:

*Օրինաւորութեան մասին ուրիշ կերպ գտանել անկարելի է. եւ եթէ այդպէս է, ի՞նչ բան պիտի առաջնորդէ Ժողովոյս Երուսաղէմյա Պատրիարքի ընարութիւնը ընելու Ժողովը իրեն հաստատած Կանոնագիրը այսօր չի կարենալով գործադրել, անիկայ կը պահէ ուրիշ ժամանակի, եւ գործադրութեանը ձեռնամուի պիտի ըլլայ այն վայրկեանէն որ Պատրիարքի ընարութեան գործողութիւնը կատարուի. թէոր Միարանութիւնը կանոնագիրը չի ճանչէր, Ժողովը իր Ասհմանտգութիւնը կը ճանչէր, ապագան մասնէն կը ճանչէ. Ժողովը իրաւունք չունի Միարանութեան

ապօրինաւոր ընթացքը տեսնելով, ինքն աշապօրինաւոր ընթացք մը բռնելու . ուրիմն պէտք է որ իր գործողութեանց մէջ Սահմանադրութիւնը իրեն առաջնորդ բռնէ, եւ Սրուսադէ մի Պատրիարքի ընտրութեան համար գործածէ բոլոր այն կէտերը որ պիտի գործադրէ կ. Պօլոյ Պատրիարքի ընտրութեան համար՝ Նայինը ի՞նչ կըսէ այս մասին Սահմանադրութիւնը :

Առենապետ էֆէնտին բացաւ Սահմանադրութիւնը եւ նախ 12դր. յօդուածին երրորդ պարբերութիւնը կարդաց որ կըսէ.

«Ընդհանուր ժողովը կը գումարուի երուս և սադէմայ եւ Պօլոյ Պատրիարքաց ընտրութեան համար» : Եւ 116 րդ յօդուածը որ կըսէ . «Կրօնական եւ Քաղաքական ժողովը և ները Ասան ժողով կազմելով՝ ընտրէինութեան պայմանները ունեցող եսպիկոպուսոց եւ Վարդապետաց արժանիքը կը քընէն ենք՝ թէ՛ Կրօնական եւ թէ՛ Քաղաքական և մասին, եւ կ'որոշն երեք ընտրելի, որոց և անունները Ընդհանուր ժողովին կը ները և կայացնեն : Ընդհանուր ժողովին մէջ՝ այն և երեք ընտրելի անձանց վրայ գաղտնի քը և էշարկութիւն ըլլալով, ո՛վ որ մեծագոյն և մասին հաւանութիւնը ստանայ, անի կ'ըլւ և լայ օրինաւոր Պատրիարք Ազգին» :

«Ուրիմն, ըստա, Առենապետ էֆէնտին, մեր պաշտօնը պիտի ըլլայ, նախ՝ Սրուսադէմի Պատրիարքին անմիջապէս ընտրութեան սահմանադրականութիւնը որոշել . երկրորդ՝ ասոր համար Սահմանադրութեան ցուցուցած ընթացքը բռնել . երրորդ՝ գտալոնի քուէարկութեամբ ընտրութիւն ընել :

«Այս որոշումները քուէլ չի դրած, ժողովով մանրամասն տեղեկութիւն տալու համար խօսք կուտամ Քաղաքական ժողովոյ Դիւնենին եւ Հիւնքեարաբէջէնտեան Տէր Յովհ հաննէս Քահանային» :

Քաղաքական ժողովոյ Առենապետը Ե-

րուսագէմի խնդրոյն վրայ Վարչութեան ըրած անօրինութիւններուն մանրամասն տեղեկագիրը եւ Միարանութեան հետ եղած բոլոր թղթակցութիւնները կարգաւ եւ հետոցնեատ կարդաց . Անոր ետեւէն ՀԻՒՆՔԵՐԱՅԵՑԱՏԵԱՆ 8. ՏՈՎՀԱՆՆԵԼՍ ՔԱՀԱՆԱՆԱՆ ԽԱՍԻԵՐՈՎ Ազգային Վարչութեան իր մեռարքը զրահանգներուն անգործագրելի մընալուն պատճառերը ու պարագաները պատմեց :

Ընդհանուր ժողովը այս ամեն տեղեկութիւնները լսելով համոզուեցաւ որ Ազգային Վարչութիւնն իւր պարտքը խզէի մըտօք կատարեր է եւ արժանի է Ընդհանուրին վատահութեանը . ուստի չնորհակալութեան քուէ սուսաւ Ազգային կրօնական եւ Քաղաքական ժողովներուն, եւ զնուեց որ Միարանութիւնը կանոնադիրը ընդունած չըլլալուն համար՝ անոր չնորհիւն ստացած արտօնութիւնները կորուսած է :

Վարչութիւններ դիտողութիւն ըրաւ որ Միարանութեան մէջ Պատրիարքութեան վագուկ պաշտօնին արժանաւոր մարդկ չըլլալէն զատ, անոնցմէ մէկն աշ ընտրուելու ըլլայ նէ, Վարդապետ ըլլալուն պատճառաւ մինչեւ Եսպիսկոպոս ըլլալուն սպասել հարկ պիտի ըլլայ, եւ այս աշ հիմարկուան պարագայից մէջ մեծամեծ վնասուց առիթ կընայ ըլլալ :

Այս դիտողութիւններուն վրայ Ընդհանուր ժողովը Սահմանադրութիւնը իրեն սուածնորդ բռնելով Ասան ժողովին յանձնեց անմիջապէս երեք Պատրիարքութիւնը որոշել եւ իրեն ներկայացնել :

Ասան ժողովը Ս. Պատրիարք Հօր Նախագահութեամբ եւ երկու Արքեպիսկոպոսաց ներկայութեամբ ՅԱ անդամներով առանձին սենեկակ մը քաշուելով ատեան կազմեց, եւ իրեն յանձնածած պաշտօնը ըստ Սահմանադրութեան կատարելով, երեք Պատրիարքուներու ընտրութեան համար ըրած

գաղտնի քուչարկութեան արդիւնքը ստորագրեալ Ա. Պատրիարքին եւ բոլոր ժողովականներէն, Ընդհանուր ժողովին բերաւ ներկայացուց, որ էր՝

Քուշ

- | | |
|-----------------------------------|----|
| 1. Տ. ԳԵՐՈՎ ԱՐԳԵ. ԱԱԼԿԻՆ ՊԱՏՐԻԱՐՔ | 19 |
| 2. > ՊՈՂՈՍ > ԶՄԻՒՌՆԻՈՏ | 19 |
| 3. > ԱՐԻՍՏԱԿԵՆ > ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՈՏ | 19 |

Խառն ժողովին այս որոշումը Ընդհանուր ժողովին մէջ կարգացուելուն, քանի մը Երեսփոխաններ բողոքեցին Շնորշին Եղիշեացու Եղիշեացու Պատրիարքի պահանջման համար ըստ բարձրագույն պահանջման ամենալու:

Առենապես կֆէնտին կրօնական ժողովին հարցուց թէ իրօք նզովք կայ և ի՞նչ նզովք է:

Յիշեալ քանի մը անձերը նորէն աղաղակ բարձին, եւ երբոք Առենապես կֆէնտին կարգաւու և հանդարտութեամբ խօսելու զիրենք հրաւիրեց, անոնք ոտք ելան և և Մէ՛ճ հանդանէն ըստով առին քալեցին, տասն եւ վեց անձինք, մնձ մասը Պուտմ-Գարուի Երեսփոխանք:

Այս ցաւալի դէպքէն ետեւ, Առենապես կֆէնտին խնդիրը պարզեց համար Արքական ժողովին հարցուց թէ իրօք նզովք մը կար եւ թէ ի՞նչ նզովք էր: Եկեղեցականներէն ուսանք պնդեցին թէ իրօք նզովք մը կար: ուսանք ալ պնդեցին թէ շիկար եւ անվաւեր էր: Վերջապէս Ա. Պատրիարք Հայրը յայտարարութիւն ըրաւ թէ

այդ խնդիրը կրօնական ժողովն յատուի քուչարկութեամբ լուծած ու որոշած է:

Ասոր վրայ Ատենապետ կֆէնտին առաջարկեց թէ ըստ որում կրօնական ժողովն իր կարծիքն ու որոշումը տուած է այս խնդրոյն վրայ, ուրեմն աշխարհականաց խօսելիք չի մնար: Բայց որովհետեւ Սահմանադրութեան պահանջման Երեսփոխանաց պահանջման մեծագոյն թիւը չիկար, եւ Խառն ժողովը որոշման դէմբ բարքը ընդողներ եղան, հարդ կ'ըլլար Ընդհանուր ժողովից բարդ անդամոց կարծիքը խնդրել:

Ուստի որոշուեցաւ շրջարերական նամակ մը զրկել Ընդհանուր ժողովից բարք անդամոց, եւ խնդրել որ Խառն ժողովոյն որոշումը ընդունենին կամ չընդունենին, եւ եթէ ընդունին, անոր տառաջարկած երեք անուններէն մէկուն համար քուչինին գրով Պատրիարքարան ցիկին հետեւեալ Երեքշարթի օրը, 18 Յուլիս, մինչեւ ժամ 4:

Այս քուչարկութեան եւ քուչհամարի գործողութիւններան համար ալ 12 անձինք քննիչ որոշուեցան, վեց Եկեղեցական եւ վեց աշխարհական, որոնք Երեքշարթի օրը Պատրիարքարան երթ ալով դիւնել Պիւտին գործողութեանցը պիտի հսկէին:

Ասով վերջացաւ ժողովին գործը եւ հետեւարար Ատենաը վերցաւ ժամը 10ին:

Փոխ Ատենապիր

Ատենապետ

Կ. Ս. ԻՒԹԻՒՃԱՆ Ս. ՎԻԶԵՆԵԱՆ

ՏԵՂԵԿԱԳՐԻ Ի Բ


ԸՆՏՐԱԿԱՆ ԴՐԱՄՈՂՈՒԹԵԱՆՑ

1880 ԿԱՍ 1861 ՕՐ ԵՐԵՎԱՆ

Յուլիս 12 ի Ընդհանուր Ժողովոյն որոշման համեմատ Ընդհանուր Ժողովոյ Դիմանն ու Քննիչները քուէհամարի գործողութիւնը կատարելու համար Պատրիարքարան երթալով, Ամեն + Ս. Պատրիարքը իմացուց իրենց, որ քանի մը կարեւոր գիտողութիւններ ունենալով Ընդհանուր Ժողովին ներկայացընելու, յառաջիկայ Ուրբաթ օրը վերստին Ընդհանուր Ժողով գումարելու դիմաւորութիւն

ունի . եւ առաջարկեց որ քուէհամարի գործողութիւնը Ուրբաթ աւուր մնայ եւ ՚ի ներկայութեան Ընդհանուր Ժողովին կատարուին

Դիմանն ու Քննիչները Ս. Պատրիարք Հօրայս առաջարկութիւնն ընդունելով, զրկուած նամակները համբեցին, որ կ34 համ էին, եւ քուէտուփին մէջ գնեսով կնքեցին եւ Սըսրազան Պատրիարք Հօր պահպանութեանը յանձնեցին :



ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ Ը.

24 ԹՈՒՂԻՄ 1864

Ի ՄԱՅՐ-ԴՊՐՈՑԻ ԳՈՒՄ-ԳԱՐՈՒՆ



Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ Տ

Ա Կ Բ Վ Ի Զ Լ Ն Լ Ֆ Լ Ն Ց Ի Ց Ի Ց



Ամենապատիւ Սրբազն Պատրիարք Հօր
Հրաւէրին համեմատ՝ 80էն աւելի Երեսփո-
խանց եւ 50ի մատ Անդամակցաց ներկա-
յութեան Ասենապետ Էփինտին բացաւ Ընդ-
հանուր Ժողովոյ Ասենանը :

Բայց հազիւ նախընթաց նատին ատե-
նագրութիւնը կարդացուեցաւ, եւ ահա Ժո-
ղովականց մէկ մասը անվայել խօսքերով
եւ բարձրագոչ ազաղակներով ոկսաւ խա-
փանել Ասենանը :

Դրաէն ալ քանի մը հարիւր անձինք
Ժողովարանին դրանը առջին հաւաքուելով՝
ներսի պոռացողներուն ճայնակից կը լային,
եւ իրենց հանաւածներուն ճայնակից կը լային:

Ապառնալիքներով ներսի չի ոթն աւելի կը
սաստկացնէին :

Դիւանը կէս ժամու շափ ի զուր տեղն
աշխատելէ ետեւ հանդարտութիւնը վերա-
հաստա ոելու համար, տեսնելով որ ո՛չ ներ-
սի աղաղակները կը լային եւ ո՛չ դուրսի բազ-
մութիւնը կը ցրուի, տեսնելով հետեւարար
որ ամենայն վիճաբանութիւն եւ խորհրդակ-
ցութիւն անկարեցի եւ անանկ արտաքուստ
ձնշան մը ներքեւ որ եւ է որոշում անհը-
նար եւ անվաւեր պիտի ըլլայ, Ասենանը վեր-
ցուց :

Փոխս Ատենադպիր Ատենապետ
և Ս. Ինքնիանն Ս. Վահեննեան



ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ Թ.

5 ՕԳՈՍՏՈՒ 1861

Ի ԽԱՐԵԿԱՆ ՎԱՐԺԱՐԱԿ ՊԵՏՈՎԱԿԻ



ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՐԱՎԱՀԱՐԵԱՄՄԱ

ԱՄԵՆ Տ. ԳԷՈՐԳ ՄՐԲԱԶՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ս Ե Ր Վ Ի Զ Ե Ն Է Ֆ Է Տ



Սահմանադրութեան 43 րդ. յօդուածին համաձայն ամսոյս 5ին, Շաբաթ օրը, Քաղաքական ժողովոյ Դիւտինին հրաւիրածոք Ընդհանուր ժողովը գումարուեցաւ Պէջող-լուի Նարեկեան վարժարանը,

Հրաւիրանաց առօսակին մէջ Սահմանա-դրութեան եւ Ազգային Վարչութեան պատ-ւոյն վասնագի մէջ ըլլալը ժանուցուած ըլլա-լով, Երեսփոխանեներէն եւ Անդամակիցներէն մեծ մաս մը, այսինքն 70 Երեսփոխան եւ 29 Անդամակիցք փութացեր էին ներկայ գտնու-ելու:

Հանդիսականք տիբուռութեամբ եւ զարմա-նոք տեսան որ Սրբազն Նախագահին Աթոռ-ու պարապ էր, եւ Դիւտինը յուսալով որ Նորին Սրբազնութիւնը կուգայ, Ատեանին բացուիլը բաւական ուշացուց: Վերջապէս որոշեալ ժամանակը քանի մը ժամ անցնելէ ետեւ Ատեանը բացուեցաւ ընդ առժամեայ Նախագահութեամբ Տ. Գէորգ Սրբազն Արք-եպիսկոպոսի (նախին Պատրիարք Կ. Պոլոյ և յետոյ Կաթողիկոս Ամենայն Հայոց) :

Ատենապետ Էֆէնտին խօսք տուաւ Քա-ղաքական ժողովոյ Դիւտինին որ հետեւեալ տեղեկութիւններն հազորդեց ժողովին:

« Յուլիս 12 ին գումարուած Ընդհա-նուր ժողովոյդ որոյումը եւս ձգել տալու համար, Վարչութեան կամ լաւ եւս Սահ-մանադրութեան եւ օրինաւորութեան հա-կառակորդները նոյն իրիկունէն սկսեր են Սրբազն Պատրիարքին բոլորափեր պաշարե-լու եւ խորոշութեան սպառնալիքներ ընելու: »

« Նորին Սրբազնութիւնը, փոխանակ ա-նոնց առջեւը դնելու Ընդհանուր ժողովը, Սահմանադրութիւնը, Ազգային Վարչութիւ-նը եւ իր իշխանութիւնը, եւ փոխանակ այս կերպով ցուցուելու, անոնց ընթացքին ապօրինաւորութիւնը, անհիմն երկիւղի մը նշաններ ցուցուցեր եւ առաջին զիջում մը ը-րեր է՝ Դիւտինին լրջաբերականը ցրուել չի տալով եւ սպառնացողներուն յայսեր տալով: Բայց միանդամայն օրինաւորութեան շաւղէն զարտուղելու պատասխանատուութիւնը մի: »

համեր զրան առնուլ չուզելով, Յուլիսի 45ին, այսինքն նոյն Ընդհանուր Ժողովին երեք օր ետքը կրօնական եւ Քաղաքական Ժողովները Պատրիարքարան գումարեր է:

« Իուլիսական այս Խառն Ժողովին երեք առաջարկութիւն եղել է. Մէկը Սրբազն Պատրիարքին կողմէն, այսինքն նախորդ Ընդհանուր Ժողովոյ որոշմանը համաձայն՝ Երեսփառանաց քուէն կամ կարծիքը ուզելու համար Դիւանին շրաբերականը չի ցըրաւել ու նորին Ընդհանուր Ժողով գումարել:

« Երկրորդ առաջարկութիւնը եղեր է Թօգագիտեան Մէծ. Մինաս Աղային կողմէն, այսինքն Յուլիսի 12ին Ընդհանուր Ժողովոյն որոշմանը համաձայն՝ Դիւանին շրաբերականը բաժնել, քուէները հաւաքել, բայց քուէնամարը չի կատարել. կամ թէ քուէնամարն ալ ընել, բայց արդիւնքը չի հաստարակել ու էջմիածնոյն Կաթողիկոսին հրամանին բազաւել, այն է Աղջային Երեսփառանանութեան կարծիքը որ է Նուսանդեմ Մէտառապէն։» Աղջային Ժողովը հաւաքել է առաջարկութիւնը՝ առաջարկութիւնը անհաջողութեան դաշտում, առաջ առ ժամանելու վեհապետ Աղջային կողմէն առաջարկութիւնը կամ կողմէն անհաջողութեան դաշտում Աղջային Պատրիարք Հու իշխն հըսաւագույն այս առաջարկութիւնը անհաջողութեան դաշտում Աղջային Ժողովը է առաջարկութիւնը պահպանութեան դրամագույն անհաջողութեան դաշտում Աղջային Նորին վեհափառութեան համար կամ կողմէն անհաջողութեանը ենթափակ լնել։

« Երրորդ առաջարկութիւնը եղեր է Սուպահետան Մէծ. Յակոր Աղային կողմէն, այսինքն քուէնամարէն առաջ կրօնական Համագումար Ժողով գումարել, եւ այն Ժողովը որոշմանը ենթարկել Ընդհանուր Երեսփառանական Ժողովոյն որոշմանը դուրս կամ կերպումը։»

« Կրօնական եւ Քաղաքական Ժողովները համաձայնութեամբ որոշեր են նոյն օրը թէ այս երեք առաջարկութիւններն ալ անհաջուննելի են իրեւե հակառակ Սահմանադրութեան, վեասակար աղջային օգտին եւ Վարչութեան պատույն։»

« Խառն Ժողովին այս երրեսակ որոշումը որ Ժողովականներէն եւ Սրբազն Պատրիարքին ստորագրուած է, առնելին ետքը, Սրբազն Պատրիարքը դարձեալ անոր համաձայն չի՝ վարուիր, այլ քուէնամարը ետք ձելով Ընդհանուր Ժողովը կը գումարէ՝ պատասխանատուութիւնը իւր զրան առնելով, եւ Յուլիսի 21ի օրուան ծանուցեալ անկարգութիւնը կը պատահի»

« Նոյն իրիկունը Քաղաքական Ժողովը խորհուրդ ընելով, Սրբազն Պատրիարքին հետ պաշտօնական յարաբերութիւններն ի կամ թողուլ հարեկ համարեր է, եւ Սրբազն Պատրիարքին նամակ մը զրկելով խնդրեր է որ Սահմանադրութեան նկատմամբ բռնելիք ընթացքը Ժողովին իմացունէ։»

« Նորին Սրբազնութիւնը չի բարեհաճէր պատասխանելու Աղջային Վարչութեան նամակին եւ նորէն Խառն Ժողով հրաւիրեր է երաւացէմի խնդրոյն զրայ խորհուրդ ընելու համար։»

« Կրօնական ու Քաղաքական Ժողովները, Աղջային Երեսփառանաց պատասխութեան պահելով չեն ուզեր Ընդհանուր Ժողովոյ որոշման Երեսփառանաց անդրոյ մը զրայ նորին խորհուրդ ընել, մանաւանդ որ իրենց ալ պատիւը կ'անարգուէր Յուլիսի հիմն Ժողովոյն որոշմանցը հակառակ գործողութիւններով, որոնց պատասխանատուութիւնը Սրբազն Պատրիարքը իւր զրան էր առած։»

« Սրբազն Պատրիարք Զայցը Աղջային կրիին Ժողովով բողոքէն աւելի ուշագրութեան արժանի համարեր է քանի մը հակառակականուրէուրդ անձանց խորտները եւ Քաղաքական Ժողովին նորին հրաւիր գրեր է որ երթայ դիզուած խել մը աղջային գործերը տորոնինք»

« Քաղաքական Ժողովը սոյն հրաւիրին պատասխան մը գրելով, Սահմանադրութեան եւ Վարչութեան պատույն դաշտով կէտերը ցուցուցեր է, եւ Աղջային Պատրիարքարանը անկարգութեանց ասպարէկ դառնալլը իմացնելով խնդրեր է որ Ընդհանուր Ժո-

զով գումարուի եւ նրուսաղէմի խնդիրը լուծուի, որպէս զի ուրիշ ազգային գործոց զրաղելու կարիքութիւն ըլլայ:

«Առոր ալ հաճութիւն չէ՝ գուցուցեր ներին Սրբազնութիւնը, եւ խնդիրը նորէն օրինաւորութեան շրջանին մէջ մոցներու աշխատելու տեղ, ինչպէս որ կը պահանջէ Սահմանադրութիւնը, ձգերէ և Ազգային Վարչութիւնը, եւ Կրօնական ու Պաղպական ժողովներէն գումար իւսկիւտար եւ այլ տեղուանք ապօրինաւոր ժողովներու մէջ գըտնուելին ետեւ, անցեալ Զօրեքշարթի օրը Համագումար անունով նկեղեցականաց ժողով՝ մ'ալ գումարեր եւ խել մը հակոռակ որոշումներ ըրեր է: »

Այս տեղեկութիւնները տուաւ Քաղաքական ժողովը եւ ամենուն վերաբերեալ ատենադրութիւններն, տեղեկադիրները եւ Թղթակցութիւնները կարդալով, Ազգային Երեսփոխանութեան կարծիքն ու կամբը հասկընալ ու զեց:

Ժողովականը այս ամէնը լսելէն ետեւ, յայտարարութիւն ըրին թէ Կրօնական եւ Քաղաքական ժողովները օրինաւորութեան ձամբին չեն խոտորած եւ Սահմանադրութեան համեմատ վարուած են: Իսկ Սըրբոցան Պատրիարքը դ'քրազդարար Սահմանադրութեան շարքին զարտուղեր՝ ապօրինաւոր Ընթացքի մէջ ինկեր է:

Իսկ անցեալ Զօրեքշարթի օրը Պատրիարքան զումարած Համագումար անունով ժողովին վրայ՝ ժողովականը հետեւեալ յայտարարութիւնը ըրին համաձայնութեամբ ընթացքի մէջ ինկեր է:

«Որովհետեւ նկեղեցական Համագումար ժողովը՝ առանց Վարչութեան զիտութեանը՝ այսինքն առանց գոնէ Կրօնական ժողովին գիտութեալը՝ Պատրիարքը ինք իր զըլ խուն հրաւիրեր է:

«Որովհետեւ Ընդհանուր ժողովոյ առջեւ գրուած խնդրոյ մը վրայ վճիռ տալու համար զումարուեր է նոյն նկեղեցական ժողովը, որով Ընդհանուր ժողովոյ իրաւատութիւնն ու իշխանութիւնը արհամարուեր է:

Որովհետեւ Սահմանադրութեան որոշած անդամներին աւելի թուով եւ առանց որ եւ է կանոնի մը հետեւելու կազմուեր է նոյն Համագումար ժողովը.

«Ուստի յիշեալ ժողովին ողջինը է եւ որոշումներն ալ աւշում-էր կը սեպուին» (1):

Նկեղեցականաց դան ալ միաբերան յայտարարութիւն ըրին թէ յիշեալ Համագումար ըստած ապօրինաւոր ժողովին որոշումներուն մէջ ընդդէմ հաւատոյ որոշում ալ եղած ըլլալով, բացէ ի բաց կը հերքեն թէ՛ այն ժողովը եւ թէ՛ ըրած որոշումը:

Վերհապէս ժողովականները համաձայնութեամբ իրենց վասահութիւնն եւ հաւանութիւնը յայտնեցին Ազգային Վարչութեան ամէն գործողութիւններուն վրայ, եւ այս միուր զիր մը պատրաստուելով ստորագըրուեցաւ: Միանդամայն Յանձնաժողով մը կազմուեցաւ ի դիմաց Ընդհանուր ժողովին, որ այսուհետեւ հարկաւ որ եղած միջոցներուն վրայ խորհրդակցին Բաղաքական ժողովին հետ եւ ի գործ գնեն:

Փօխ Ատենադպիր

Ատենապիտ

Կ. Ս. Ինթիհնաւան

Ս. Վահենեան

(1) Ընդհանուր ժողովը ողջ հինգին հինգում նշեական նկեղեցական համագումար և Սահմանադրութեան յայտութեանը համարի ըստնին և Արքային Վարչութեան դրա սանցան լուսնութիւնը աւելացնելու կամ ապահովական նշանագրի նշանաւութեան դրա համարութեանը պահպանութեան համաձայնութեամբ նշանաւութեան դրա համարութեանը պահպանութեանը պահպանութեանը:

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ Ժ.

20 Փե Տրու Ար 1862

Ի ՄԵՇ ՄՐԱՎԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐԿԱԳՈՎԻՆ



ՀՆԻ ԱՌՋԱՄԵԱՅ ՆԱԽԱՎԱՀՈՒԹԵԱՄԲ

ՏԵԱՌՆ ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ՏԵՂԱՊԱՀ Ս. ԱՐՔԵՊԻՆԿՈՊՈՍԻ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ա Է Բ Վ Ի Զ Ե Ն Է Ֆ Է Ն Ց Ի



Հնդ Նախագահութեամբ Տեղապահ Տեղական Ստեփաննոսի Ա. Արքեպիսկոպոսի եւ ի ներկայութեան 92 Ազգային Երեսիականանաց եւ Եկեղեցական անդամակցաց, Առենապետ Աէրպիչն էֆէնտին Առեանը բացաւ ժամը 7¹/₂ ին, Բ. Դրան կազմած Յանձնաժողովին պատրաստեալ Ստհմանադրութեան քննութեանը համար ուղղուած 7 անձանց ընտրութիւնը կատարելու համար :

Հրամանադրիր Բ. Դրան :

ՊԱՊԸ ԱԼԻ

Վեցամի ՀՀՆԱՀԻ ԽԱՐԱՔԸ
Առևտ 191

Պատրիք Գալմագմը

Տիրայէթլու էֆէնտիյէ

Տիրայէթլու Աէվլտութլու էֆէնտի .

Խօսհամաթ Փէրմանը Աէլիսի հիւքմինձէ՝
էէր ճէմամթըն պիր մինչի մուայեէն իշին-

տէ իմը լիցավաթ զէ մա' ավիյաթը հազըրէլէ-
րինին մուայեէնէսինէ իրթիսար իլէ, վազթ
զէ ասարի մէտէնիյէթ զէ մալումաթը միւթ-
թէսէ պէտին իճառ իթտիրտիկի իսլահաթը
պիլ միւզաքէրէ արու էջլէմէլիրի, զէ բուէ-
սաի րուհանիյէլի իթա պուրութըմը ուան
րուխաթ զէ իգթիսարըն՝ իւսպու ճէմապի-
լարա թէ մին օլընմը օլան հալ զէ մէզիկի
ճէտիտ իլէ թէզիփիք օլընմար լազըմ հէլտի-
կինէ մէտին, միւ թէպէրանը Միլէթտին միւ-
րէքթէպ պիր գօմիսիոն թէլքիլ իլէ, էրմէնի
Միլէթի հազգընաս պիր նիզամնամէ լայի-
հասը թէրթիք օլընմը իսէ տէ, պունըն պիր
քէրրէտ Սարգիս Պատրիք գէմանինաս թէլ-
քիլ օլընան Մէճիփի Աւմաւմիյէ Քիլիսա ճէ-
մա' աթլարը թարաֆընտան ինթիսապ օլը-
նան զէ էնիք քիլիսատէն օլան ա'զանըն էֆ-
սէրիյէթի արու իլէ թէճնիզ իսէ ճէքըրի եսի
քիլիսէն միւրէքքէպ գօմիսիօն իր' աէսի
թէնսիպ օլընուղընսան, իքի իւչ կիւն զար-
քընտա լազըմ օլան տա'վիթ թէզէրէլէրի
պիր' իրասաւ, իւսպու գօմիսիօն ինթիսա-

պիլյէ, Պապը Ալիստ տիկէր գոմիսիօն վէ մէ՛ մուրը մախսուսը իլէ պիրէշտիրիէրէք, իզթիզաի հաղին բնաւասնա հիմէթ օլընաւադ ար, վէ պու վէճէլէ ինթիլուս օլընաւադ ետի առէմին էվիլէ էմուսէ էսամիսինի միւպէյէին օլան տէֆթէրինին թարափը տօսթանէմիզէ ի՛թ առը միւլթէմէս տիր:

ԱԼԻ

Ֆի ԴԴ Շապան 1748

Բ. Դրան Հրամանագիրը կարդաէն ու բացատրելէն ետքը, Ատենապետ էֆէնտին Փողովին ու շագրութիւնը հրատիրեց Տէրութեան հրամանագրին ոգւյն վրայ, ըսկով,

«Բ. Դրան Զեղմէ ուզածը Զեր մէջէն քանի մը անձանց վրայ վստահութեան քուէ է, ուրիշ բան չէ՝ նրեափոխանական Վարչութիւնը վստահութեան վրայ հիմնեալ է. թէ որ ժողովուրդ մը վստահութիւն ունենալ չի տիսե՞ր՝ նրեափոխանական Վարչութեան ալ արժանաւորութիւն չունի. ուրեմն այս պիզունքը ընդունելով քուէ արկութեան ըսկորաւորութիւն պիտի ընենք: »

Ժողովն իր համամառութիւնը ցուցնելով, քուէ արկութիւնը սկսաւ, եւ ներկայ գոտնուող ժողովականաց քու էներն առնուելով, բացակայ ժողովականաց զրկած քու էներուն հետ խառնուելէ էսեւ, քուէ համարի գործողութիւնը սկսաւ կատարուիլ Դիւանին եւ 8 յատուկ թնէիներու ձեռօք:

Վայ երական քուէներուն թիւն էր 174: Ամենէն աւելի ատացողներն եղան՝

	Քուէ
1. Ասլանեան Մտեմիան Պէյ	92
2. Մինասեան Մինաս էֆէնտի	88
3. Աղաթօն Մկրտիչ Աղա	82
4. Օտեան Գրիգոր էֆէնտի	79
5. Ռուսինեան Նահապետ էֆէնտի	76
6. Սիրէնեան Ցովհաննէս Աղա	71
7. Մահուկեան Մահուկ Աղա	60

Հետեւարար այս եօթն յարգելի անձինը Աղգին կողմէն դրուելիք Յանձնաժողովին անդամ հրատարակուեցան:

Ինսորութիւնը լմնալէն ետեւ Ատենապետ էֆէնտին հետեւեալ խօսքերն ըստաւ:

«Աղգը Սահմանագրութիւն մը շիներ՝ ժամանակէ մը ի վեր ի գործ կը գնէր, բայց հպատակ ժողովուրդի մը վերաբերեաւ կանոնագրութիւնը պէտք է որ Տէրութեան կողմէն վաւերացած եւ հաստատուած ըլլայ:

«Տէրութիւնը այս պակասութեան պատճառու Աղգին մէջ յառաջ եկած երկարաւութիւնը անենելով՝ իրեն վստահութիւն ունեցող անձանցէ Խառն Յանձնաժողով մը կազմեց, պաշտօն տալով անոր՝ որ թէ՛ Յանձնագիրը կանոնագիրը եւ Տէրութեան ընդունելիք կանոնագիրը մը պատրաստէ: Ըսելէ որ Յանձնաժողովին պատրաստած Սահմանագրութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ Աղգին զորդադրած Սահմանագրութեան վերաբերնութիւնը: Տէրութիւնը Հայոց Աղգին վրայ ունեցած հայրական խնամքէն շարժեալ՝ ու վեց որ ոչ միայն իսկանուագրութեան հիմնական սկզբանը մասին՝ այլ եւ անոր ամեն պարագաներուն մասին ալ Աղգի գոհ ըլլայ: ասոր համար այս Յանձնաժողովը կուզէ Աղգէն, որուն պաշտօնը պիսի ըլլայ՝ Աղգին կողմէն անոր վրայ ունեցած դիտաւորութիւնները Տէրութեան ներկայացնել: »

Ասենք ըսկէն ետեւ, Ատենապետ էֆէնտին առաջարկեց որ կայսերական կառավարութեան Հայոց Աղգին վրայ ունեցած հայրական խնամց այս նոր եւ մեծ պարցոյին համար Ընդհանուր Աղգիս կողմէն ըլլորդակալութեան քուէ մը արտուի:

Բոլոր ժողովականք միարերան երախտագիտութիւններն յայսնեցին չերմեռած բարեմաղթութիւններով:

Ասկէ ետքը Ատենապետ է Քէնտին հետեւեալ առաջարկութիւնը ըրաւ :

«Ահա Յանձնաժողովը կազմուած է ասմիկայ Զեր կողմանէ Երեսփոխանութիւն մ'է, ինչպէս որ դուք ալ Ազգին Երեսփոխանութիւնն էք : Արդ, ինչպէս որ Ազգը Զեր վըրայ վատահութիւն ունի, դուք ալ պէտք է որ Զեր ընտրած Յանձնաժողովին վրայ վըստահութիւն ունենաք : Ասոնց պէտք է որ սա երեք սկզբունքը ապահովելով, այն է՝ «հաստարմութիւնն առ Կայսերական կառավորութիւնն, անկախտ պահպանութիւնն առ անդամանեայց Ս. Եկեղեցոյ եւ ապահովութիւն Ազգային Երեսփոխանական իրաւանց» , ուրիշ բոլոր պարագ աներուն վրայ դիտողութիւն ընելու իրաւունք ունենան . եւ ասոնց ըրած դիտողութիւնները Զերը պիտի համարուին, ինչպէս որ Զեր վճռաներն ալ Ազգինը կը համարուին եւ Ազգին են : »

Ժողովը միաձայն հաւանութեամբ ընդունեց Ատենապետին այս առաջարկութիւնը :

Ի վերջոյ, Ատենապետ է Քէնտին ժաղավականաց խաղաղասիրական տրամադրութիւնը նկատելով՝ գեղեցիկ եւ ազգու յօրդորակեք մ'ըրաւ անցեալ զժոտութիւններն ու երկպառակութիւնները մռնալու, ասջիպէս եղբայրական սիրով միաբանելու, Ազգին բարյական վերքելը դարձնելու, և անոր անդորրութեանն ու յառաջադիմութեանը աշխատելու : Յետոյ խնդրեց Տեղապահն Արբազանէն որ Առաքելական օրհնութեամբ այս սիրոյ եւ միաբանութեան հոգւոյն Ազգին մէջ հաստատուիլը մազթէ :

Տեղապահ Արբազանն ալ քանի մը ազդու յօրդորանաց խօսքեր ընելէ ետեւ, ուոք ելաւ եւ հանդիսաւոր Դանդաւով օրհնեց Ազգն եւ անոր խաղաղասէր Ներկայացուցիչները, եւ այսպէս ժողովը վերջացաւ ժամը 11:50:

Փոխ. Ատենապետ

Կ. Ս. Խիթիհնեան

Ատենապետ

Ս. Վ. Զէնեսև

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Կ Բ Ս Տ Ը Ը .

23 ՄԱՐՏ 1863

ՀԵԴ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄբ

ՏԵՍՈՒ ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ՏԵՂԱՊՈՀ Ա. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

4

Սրբազն Տեղապահ՝ Հայրը՝ նախորդ
Աշհմանադրական Ընդհանուր ժողովոյ 185
Անդամոց հրահրանաց գլուխը յուղակած
ըլլալով, այսօր Ներկայացան 85ի չափ Երես-
փախանք եւ Առեանը բացուեցաւ ժամը
5½ ին. Տեղապահ Սրբազնին համառան մէկ
տակեաբանութեամբը, որով Սրբազնը ըըն-
ծութեամբ սրտի ժանոյդ, որ անցեալ Երեք-
շարթի, 1803 Մարտ 15), Բ. Դրան Յանձ-
նաժողովայն հետ Բարե՛րապատի Ալի Փա-
շին ներկայացեր է եւ Նորին Բարձրութիւ-
նը շնորհեր է ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒ-
ՆԸ Առասագութ Ինքնակալին Բարձր հա-
ւանութեամբը վաւերացած, եւ յաւելցուց որ
Ազգին ներկայ ապէտուսի վիճակին այս պիտի
ըլլայ միակ դարման մը, եւ յորդորեց որ
անոր անմիջական զործադրութեան համար
պէտք եղած խոհեմական միջոցներն ի գործ
դրուին :

2

Յետոյ ՄԵԾԱՎԱԾԻՒ ԱՇԽԱՆԵԱՆ ՊՕՂՈՅ
ԱՊԱՅ հետեւեալ հրամանագիրը Պ-ՅԵԼ-Ն-
Կարդաց, որով Բ. Դուռը՝ Սահմանադրու-
թեան վաւերացումը ծանուցանելով՝ նորին
գործադրութիւնը կը պատուիրէ:

ՍՈՒՐԵԼԹԻ ՊՈՒՇՏՐԵԼԹԸ Ի ԱՋ

Էրմէնի Պատրիդի Գա'հմանգամը
Տիրայէթլու է ֆէնսի

Էրմէնի Պատրիդխանէսինին իսլահը ահ-
վալ վէ խոտրէսինէ տա՛իր օլարագ, մուգ-
դաստէմա Պապը Ալիսոէ թէշքիլ օլընան
գօմիսիօնըն գալէմէ ալոռզըն նիզամնամէնին
սըրթ ու մուրը տիւնեկվիէտէն ուան պազը
մահալէրի թասուհին օլընտզ տան սօնրա, հու-
գուրը մա՛լի մէջվուրը Հազրէթի Փատրի

հիշէ լէտ' էլ' արզ նէզափ Ալիք ճէնապը Փատիշահիսէք բէհինի զ ապուր օլմասըլէ՛ մէվատը միւնտէրինէ սինին պա՛տէ զին նիզամ իթթիսազ օլընմասը խուսուսընըն թարափը տասթանէլ էրինէ հավալէսինէ էմբ ու Փէրմանը Հիւմայունը Հազրէթի Միւլիքեանէ միւթաւլիդ վէ չէրէփառուուր պույրուլմըշ վէ մէզքիւր նիզամամէ լէ գֆին կէսունէրիլմիշ օլընզա, պիի մանթուզը իրատի սէնէի ճէնապը Փատիշահի նիզամամէի մէզքիւրըն հալի օլտուզը մէվաստըն պատէմատէսթուր ու ամէլ թութըլարագ, մուգթազմշընըն իփասընա հիմմէթ էջլէջէլէր տէյու:

Ֆի և Շէկվալ 1779

3

ԱՂԱԹՈՆ ՄԿՐՏԻՉ ԱՂԱՆ կարճ յորդոր մը ըսկէն ետքը՝ չնորհակալութեան քուէ առաջարկեց, նոտի կայսերական կառավարութեան համար, որ մասնաւոր խնամք կը ցուցունէ Հայոց Ազգին. Երկրորդ, Բ. Դիրան եւ երեսփոխանական քննիչ Յանձնաժողովով համար որ անխանջ աշխատութեամբ եւ ազգայիրական ոգւուզ վարուեցան Սահմանադրութեան համար:

4

Ժողովն՝ այս առաջարկութիւնը միամայն հաւանութեամբ ընդունելին ետեւ, ԱՂԱՆ ՍԱԵՓԱՆ Պէտք Սահմանադրութիւնն ըսկաւ կարդալ, լնդթերցման աւարտումէն յետոյ, ԱՂԱԹՈՆ ՄԿՐՏԻՉ ԱՂԱՆ առաջարկեց որ Ազգին կողմէն չնորհակալութեան ուղերձ ու գրուի եւ զրուի առ. Բ. Դիրան,

Այս առաջարկութիւնն ընդհանուր հաւանութեամբ ընդունելով, չնորհակալութեան ուղերձը, որ արգէն պատրաստ էր, կարդացուեցաւ եւ ստորագրուեցաւ:

5

ԱՂԱԹՈՆ ՄԿՐՏԻՉ ԱՂԱՆ առաջարկեց նաեւ որ Սահմանադրութեան գործադրու-

թեան համար տասն բանիբուն եւ մեռնհամանձերէ յանձնաժողով մ՛ընտրուի, որուն պաշտօնն ըլլայ վաւերացեալ Սահմանադրութեան տրամադրութեանց համեմատ՝ թաղական նորհրդոց եւ երեսփոխանաց ընտրութեան ինչպէս նաեւ ուրիշ ընտրական գործողութեանց համար պէտք եղածը գործադրութիւն:

Այս առաջակութիւնն ընդունուելով, որովուեցաւ որ ներկայ դանուոզ երեսփոխանք իրենց քուէն ձգէն քուէտուփին մէջ, եւ բացակայ եղողներն ալ յատուկ նամակաւ զրկեն ի՛ Պատրիարքարան յառաջիկայ երկուութիւն օր:

6

ԱԷՐՎԻԶԵՆ ԷՖԵՆՏԻՆ առաջարկեց որ՝ Ա. տասն ընտրելի անձինք Բ. Դիրան Յանձնաժողովը անդամներին ըլլան: Բ. առաջարկեց որ ընտրելի Յանձնաժողովին՝ Ալբարազն Տեղապահն Նախագահ ըլլայ: Գ. առաջարկեց որ եթէ կողմուելիք յանձնաժողովը Սահմանադրութեան գործադրութեան ատեն կէտի մը վրայ բացատրութիւն կամ տեղեկութիւն խնդրելու համար Բ. Դիրան կամ Ազգային Յանձնաժողովին գիմէ՛ իւր խնդիրը չի մերժուի: Ե. Դ. առաջարկեց որ ընտրութեան գուէհամարի արդիւնքը մէկ քանի որ բաց մնայ, որպէս զի եթէ ընտրեալ տասն անդամներին օրինաւոր պատմառաւ հրաժարող գտնուի, անկէ անմիջապէս ետքը առաւելադոյն քուէ առնուլ անձը՝ հրաժարողին յաջորդ սահմանուի:

Այս առաջարկութիւնները միամայն հաւանութեամբ ընդունուեցան:

7

ԱԷՐՎԻԶԵՆ ԷՖԵՆՏԻՆ հարցուց թէ ընտրութիւնը բացարձակ էթէ համեմատական առաւելութեամբ պիտի ըլլայ ։ Նոյնպէս հարցուեցաւ թէ Եկեղեցականք կրնա՞ն անդամ ընտրուիլ յանձնաժողովին:

Առաջին հարցման համար որոշուեցաւ համեմատական առաւելութեամբ քուէհամարըն ընել . իսկ երկրորդին՝ ժողովը պատասխանեց թէ Եկեղեցական ալ կրօնայ գտնուիլ կազմուելիք յանձնաժողովին մէջ :

8

Որոշուեցաւ որ Երկուշաբթի օր քուէհամարը կատարելու եւ անոր հսկելու համար 8 քննիչք ընտրուին , որք են՝

Կրօնականը

1. Երեմիա Վարդապետ Բերայի
2. Տ Յովհաննէս Քիւնքեարապէյէնտեան

3. Տ Երեմիա Քնյ . Խասզիւզի
4. Տ Գրիգոր Քնյ . Խուզաւնճուխի

Աշխարհականը

1. Թորոս Գիոսկ Պէյ
2. Նէվրուզեան Յովակիմ Աղա
3. Նորատունկեան Գրիգոր Աղա
4. Մահուչելեան Յարութիւն Աղա

Ժողովը վերջացաւ ժամը 8 ½ ին :

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Պատրիարքական Տեղապահ

ՍՏԵՓԱՆՆՈՍ ԱՐՔԵՊԻՇՈՊՈՍ

Ա ՏԵՇԱ ԾԳՐՈՒԹԻՒՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ

26 ՄԱՐՏ 1863 ՕՐ ԵՐԿՈՒԵԱԹԻ

Մարտ 23ի Ընդհանուր Ժողովոյն որոշման համեմատ, վերոյիշեալ Երկուշարթի օրը Ազգային Պատրիարքարանի մէջ, ի ներկայութեան Քննչաց եւ ընդ Նախարարութեամբ Տեղապահ Արքազան Հօր քուէհամար կատարուելով, հետեւեալ 40ը անմինք անգամ ընտրուեցան Սահմանադրութեան գործադիր Յանձնաժողով, որը են՝ քուէից առ աւելութեան կարգաւ,

1. Ասլանեան Ստեփան Պէյ
 2. Աղաթօնեան Մկրտիչ Աղա
 3. Սիւրէնեան Յովհաննէս Աղա
 4. Միսաքեան Վարդերէս Աղա
 5. Մարկոսեան Դրիգոր էֆէնտի
 6. Ալթուն Տիւրբի էֆէնտի
 7. Նեվրուզեան Յովակիմ Աղա
 8. Միւհէնտիսեան Մարտիրոս Աղա
 9. Աշնանեան Պողոս Աղա
 10. Գիսաք Թորոս Պէյ
-

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՅԵՏ ՎԱԻԵՐԱՑՄԱՆ ԱԶԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Ի Բ. Դ Ա Ա Ն Է

Ն Ի Ս Տ Ը.

20 ՄԵԴՅԱՄԲԵՐ 1863

Ի ՄԵԽ ՄՐԱԿԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԿՐԱԿԱՆԻ



ԸՆԴ ՆԱԽՆԱՀԱՅԻԹԵԱՄԲ

ՏԵԱՌՆ ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ՏԵՂԱՊԱՀ Ա. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

—————

Առեանը բացուեցաւ 80 նորընտիր Ազգային Սրբափոխանաց Ներկայութեամբ եւ Տեղապահ Սրբազնի Նախագահութեամբ :

Անմիջապէս առժամանակեայ Առենապետ պրոցուեցաւ Առենակաց Երիցադոյնը՝ ԽԱՅԱՊ Էպէնտ ԽԱՅԱՏԻ ԽԱՎԱՐՊԵԱՆ, եւ կրտսերագոյն՝ Գ. Ս. ՕՏԵԱՆ՝ Առենադպիր :

1

Քործադիր Յանձնաժողովը Առենապետ ՍՏԵՓԱՆ Պէտ ԱՍԼԱՎԵԱՆ կարգաց Յանձնաժողովին տեղեկագիրը՝ Պօլոց Թաղական Ասորհոդականաց եւ Ազգային Սրբափոխանաց ընտրութեանը գրայ :

Արդէն երկու ժամ յառաջ տեղեկագրին առպետ օրինակները բաժնուած էին Սրբափոխանաց, որոնք այն ընթերցումն ալ մտագրութեամբ լսելին ետքը ընտրական գործողութեանց օրինաւորութիւնը հաստատեցին, նկատելով միայն որ տեղեկագրիը ըն-

տրելոց հանգամանացը վրայ հարկ եղած խուզակութեանց որոշ արգիւնքը զեցածէ : Պործադիր Յանձնաժողովը դիմուց որ Սահմանադրութիւնը նիւթական եւ բարոյական հանգամանեները կը պահանջէ ընտրելոց վրայ : Նիւթական հանգամանքներն են՝ տարիիք եւ հպատակութիւն, բարոյական հանգամանքներն են Տէրութեան օրինաց տեղեկութիւնները աղջային գործոց հմտութիւն : Բարոյական հանգամանքները որոշելու համար նիւթական շափ մը չի կրնար ըլլալ, որով եւ դրապէս չեն կրնար հստատուիլ, հետեւարար Սահմանադրութեան այս տրամադրութիւնը աւելի հրահանգ մ'է ընտրողներուն համար, քան թէ կանոն մը ընտրելոց վրայ գործադրելու համար :

Ընտրելոց նիւթական հանգամանացը գալով, ՍՏԵՓԱՆ Պէտ ԱՍԼԱՎԵԱՆ դիմուց որ ասոնց համար այս առած եղած ստուգութեան միջոցները այս երկրին մէջ պահասաւոր ըլլալով, մինչիւ հիմա գործածուած պաշտօնական միջոցներն եղած են՝ հպատակու-

թեան համար՝ Պատրիարքարանի վկայութիւնը, տարիքի համար Թաղական Խորհրդոց վկայութիւնը, Ամէն թաղի մէջ ընտրութիւնները թաղ. Խորհրդոց առաջնորդութեամբը եղած են, հետեւաբար տարիքի մասին այս վկայութեան ինքը կը կրեն: Իսկ հպատակութեան մասին քննութիւնը Պատրիարքարանի յանձնուած լինելով՝ Տեղապահ Սրբազնին ատլիք վկայութեան կը մնայ որոշել խոդիրը: Յանձնաժողովը աւելցուց որ ինք իր առած տեղեկութիւններովը բաւական ապահովութիւն ստացած է, ինչպէս տեղեկադիրն ալ կըսէ, թէ այս մասին ապօրինաւորութեան հական կէտ մը գոյացնելու չափ օրինազանցութիւն տեղի ունեցած չէ, եղած Մրեւի գործադրանական ընտրութեան մէջ:

Ընդհանուր ժողովը՝ ընտրելոց հպատակութեան մասին Պատրիարքարանի կողմէն եղած ստուգութեան վկայութիւնն ալ լըսելով Տեղապահ Սրբազնին ըերենն, Գործադիրն Յանձնաժողովի Աստենապետին դիտողութիւնները հաստատեց եւ հետեւաբար եղած ընտրութիւններն եւ Երեսփոխանաց ինիանութիւնը վաւերացնելով՝ զընդառնոր ժողովը ՀԱՅ օրէնք ԿԱՍՏՈՒՆ ՀՐԱՄԱՎԱԿԱՑ, Ազգային Սահմանադրութեան ԶԴՐԴ յօդաւոծին համեմատ. Գործադիր Յանձնաժողովին նաև առ Ընդհանուր ժողովութիւն մասին առ Ընդհանուր ժողովութիւն մասին առ Ընդհանուր ժողովին կողմէն ընդդիմութիւն եղաւ, մասնաւորպէս ՍԵՐԱԿԵՑՆ Ե-ՖԵՆՏՈՆՆ կողմէն: Գործադիր Յանձնաժողովը չի կընար իր հրաժարականը տու եւ Ընդհանուր ժողովը չի կընար զակի ընդունիլ ըստ Անդիքին է ինչնի, որովհետեւ զեր Գաւառական ընտրութիւնները չեն սկսած, Գործադիր Յանձնաժողովը գործադրութիւնը գործադրութեամբ գլուխ հանեց Պոլսոյ Թաղական Խորհրդոց եւ Երեսփոխանաց ընտրութիւնները:

Ընդհանուր ժողովը այս չորսհակալութեան պարտքը հաստուցանելին ետքը՝ Անդիքին է ինչնին առաջարկութեամբը Գործադիր Յանձնաժողովի առաջարականին իսկ իրեւ ընտրելի Բաղարական ժողովին յանձնել որոշեց:

Վիշէն է Փէնտիին կարծեաց համեմատ խօսելով, բայց Ստեղիան Պէյ եւս Յանձնաժողովին կողմէն ալնդեւով Հրաժարականին մրայ, խորիրն անորոշ մնաց այն միջոցին:

2

Անմիջապէս Ընդհանուր ժողովը Դիմում նիւանին ընտրութեան համար քուէարկութիւնը ըլլալով, 80 Երեսփոխան մասնակից եղած քուէարկութեան եւ բացարձակ առաւելութեամբ ընտրուեցան,

Սէրվիէն է Ֆենուի — Ատենապէս

Գ. Ս. Օտեան — Ատենապէտիր

Ատենապէտի եւ Ատենապէրի փոխանորդութեան համար քուէները ցրուելով, ընտրութիւնը երկրորդ քուէարկութեան մընաց:

Անդիքին է Փէնտիին հրաժարեցաւ Ատենապէտութեան պաշտօնին, եւ բազմականց առիսկելովը յանձնառու եղաւ այն պայմանական միայն՝ որ Ազգային կեդրոնական Վարչութիւնը հաստատուելին ետքը հրաժարեալ սեպուի:

3

Ընդհանուր ժողովը Ատենապէտը՝ առժամանակեայ Խառն ժողովոյ պաշտօնը լրացած հրաժարակեց, եւ նայն ժողովոյ կողմէն կարգացուած հակիրճ տեղեկագրէն ետքը, երկու չորսհակալութիւն առաջարկեց. մէկը առժամեայ Խառն ժողովն ու Տեղապահ Սրբազնը, որ Ազգին անի խանութեան վիճակին մէջ անձնուիրարար Ազգային գործոց կարգադրութեան հոգը բարձին, եւ միւսը՝ առ Գործադիր Յանձնաժողովը, որ անխօնի աշխատութեամբ գլուխ հանեց Պոլսոյ Թաղական Խորհրդոց եւ Երեսփոխանաց ընտրութիւնները:

Ընդհանուր ժողովը այս չորսհակալութեան պարտքը հաստուցանելին ետքը՝ Անդիքին է ինչնին առաջարկութեամբ Պոլսոյ թագավորութիւնը գործադրութիւնը գործադրութեամբ Պատրիարքի առաջարականին իսկ իրեւ ընտրելի Բաղարական ժողովին յանձնել որոշեց:

Ընդհանուր ժողովը որոշեց՝ առնեն բանէ առաջ իր Դիւանը լրացունել եւ կրօնական ու Քաղաքական ժողովոց անդամներն ըստորել, Երկը քուէտոփի դրուեցան, մէկը Դիւանին մասցեալ անդամոց համար, մէկը կը բանական եւ միւսը Քաղաքական ժողովին համար եւ Երևոփոխանք հրամայրուեցան իրենց քուէտոները՝ իւրաքանչիւրն իրեն յատուկ տուփին մէջ ճգել:

Քուէտարկութիւն ըլլայէն ետքը քուէտամարի զործողութիւնը առաջիկան Երկուշարթի օրուան ձգուեցաւ, (Սնապաւմբեր 23) եւ Ընդհանուր ժողովոյ կողմէն՝ Դիւանին աղակութեամբ քուէտամարը կատարելու համար քննիչ որոշուեցան:

1. Սահակ Արքեսիլիսկոպոս
2. Արքատափէս Քնյ. Մամրէկան
3. Դէորդ Ազա Խոթիմարանեան
4. Սիմօն Նորատունիկեան
5. Չակոր Պրունառուղեան
6. Յարութիւն Սարուխանեան

Ընդհանուր ժողովը որոշեց որ եթէ այս առաջին քուէտարկութեամբ բացարձակ առանձիւութիւն չստացուի, համեմատական առաւելութիւն ստացողներուն մէջն ընտրելեաց կրկնապատիկ թուով ցուցակը Ազգ այն Երևոփոխանաց ներկայացնելով, իրենց քուէն ուրիշ օր մը նորին ուզուի:

Այս միջնորդին՝ խուռն բազմութիւն մը Սալմաթօմրութիւն եւ Պալատի բնակչաց, Ընդհանուր ժողովը սրանին դուռը ժողոված՝ Քարակէսմբիւկի, Սալմաթօմրութիւն եւ Պալատի խնդրոյն կարգագրութիւնը կը լինդրէր:

Ընդհանուր ժողովը այս խնդրոյն վրայ տեղեկութիւն տալու առժամանակեայ Խառն ժողովին եւ Պորժագիր Յանձնաժողովին՝

Պալատու Ա. Հրեշտակապետ Եկեղեցւոյ թաղին եւ Քարակէսմբիւկի Ա. Յոհանն Եկեղեցւոյ թաղին մէջ աեղ՝ Սալմաթօմրուկի ըստուած թաղը Եկեղեցի չունենալով՝ երկու ընթերակայ թաղերուն երբեմն միոյն եւ երբեմն մրտան յարեալ եւ երկուքէն ալ միապէս ստանձնեալ, երբ Թաղական Խորհրդոց կազմութեան ժամանակ Պորժագիր Յանձնաժողովը այս մասին պարտ ու պատշաճ տօնքէն նութիւն նենելու զրազած էր, Թաղեցիք երեք թաղերը միացնելով վէճը վերջացնելու խնդիր մատուցած էին. Խառն ժողովը այս խնդրոյն համեմատ՝ միութիւնը վճառէր եւ Պորժագիր Յանձնաժողովն ալ երեք միացեալ թաղերուն մէկ թաղական Խորհրդոց եւ երեքին կողմէն միացնեալ քուէտարկութեամբ հինգ Երևոփոխան ընտրելու որոշումը ըրեբ եւ այնպէս ու զորժագրուէր է, Բայց այս միութիւնը լնդհանուրին կամացը համեմատ չըլլալով, բազոքներ եղած էին թէ՛ առ Պատրիարքարանն եւ թէ՛ առ Բ. Դուռը, որոց միջնորդութեամբ երկու օր առաջ յիշեալ միացեալ թաղերուն բաժանումը որոշուած լննցած էր.

Ընդհանուր ժողովը Առնենապետը գիտելով որ Ընդհանուր ժողովը չի կրնար այս խնդրոյն վրայ պէտք եղած բոլոր ստուգութիւններն ուրիշ կերպ ընել, բայց մնայն Յանձնաժողովին մը ձեռօք, առաջարկեց Յանձնաժողովը մը կազմել:

Գ. Ա. ՕՏԵԱՆ եւ ՍԻՒՐԵՆԵԱՆ ՅՈՎՃԱԿԱՆ ՆԵՍ ԷՖԵՆՏԻՒԹ Խնդրոյն ստուգական վիճակը յառաջ բնդրելով այն օրը Ընդհանուր ժողովը մէջ որոշել առաջարկեցին, մանաւանդ որ այս որոշումը Պատրիարքարանի կողմէն արդէն արտօնած ալ էր եւ երկու օր առաջ Տեղապահ Արքաղանը Բ. Դիւան ծանուցած էր զանի պաշտօնական գրութեամբ:

ԵՐԳՎԻԶԱՆ ԷՖԵՆՏԻՒԹ ասանի խնդիր մը Ընդհանուր ժողովը մէջ որոշուելու առաջարկութեան դէմ կենալով, առաջարկեց՝ Ընդհանուր ժողովին կողմէն լիազոր յիշանաւութիւն տու Յանձնաժողովին՝ զ որժը ինք-

նին տեսրինելու համար, Պատրիարքարանին
կողմէն եղած վերջին որոշմունքը յարգելու
պայմանաւ:

Հնդհանուր ժողովը սոյն առաջարկու-
թիւնը ընդունեցաւ, հետեւաբար Յանձնա-
ժողովին անդամ՝ ընտրուեցան՝

1. Յովաննէս Պէտ Տատեան
2. Յակոբիկ Աղա Նորատունկեան
3. Յակոբ մրէնկեան

Ատենանը գոյուեցաւ ժամը 9ին:

Ատենադպիր
Կ. Ս. ՕՏԵԱՆ

Ա ՏԵՇՆԱ ԳՐԱ ԽԹԻ ԽՆ

ԸՆՏՐՈԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՅ

23 ՍԵՊՏԵՄԲԵՐ. 1863 ՕՐ ԵՐԿՈՒԵՎԱՐԻ

Ժամը 5ին ներկայ էին Ընդհանուր ժողովայ Դիւանը և կարգեալ է Քննիչք:

Անպատճմբը 20ի Ընդհանուր ժողովով որոշանը համեմատ՝ Դիւանը ընդ Նախագահութեամբ Տեղապահ Մրգազանին եւ ի ներկայութեան 6 քննչաց յետագայ երեք քուէարկութեանց քուէհամարը ըրաւ, որոց արդիւնքն եղան:

Ա. Ընդհանուր ժողովոյ Աստենապետի եւ Աստենագպրի Փոխանորդաց ընտրութեան քուէհամարը կատարուելով, քուէտուփին 76 քուէ եղաւ, որոցցէ մինչ կրօնական ժողովով անդամոց համար տրուած ըլլալով, ուժալմամբ այս քուէտուփին մէջ էր ձգուած. նոյն քուէն իրեն յառակ քուէտուփին մէջ նետուելով, մասց 75 քուէ Ռւոտի բացարձակ առաւելութեամբ քուէ ստացողներն եղան:

Քուէ:

Աղաթօն Գրիգոր Էլիք. Փոխ. Աստենապետի 53 Տօք. Մ. Բաֆայէլեան Փոխ. Աստենագպրի 40

Բ. Կրօնական ժողովոյ անդամոց համար քուէարկուաց թիւն էր 79, բայց երեք հասոր բազագական ժողովականաց քուէ. թուղթեր ըլլալուն՝ իրենց յառակ քուէտուփին մէջ նետուելով, քուէից ճիշտ թիւն 76 եղաւ. Ռւոտի բացարձակ առաւելութեամբ քուէ ստացող հետեւեալ 9 նկեցականները կրօնական ժողովոյ անդամ կրօնարակուեցան, որք են:

Քուէ:

1. Ներսէն Շապոհ. Վարժապետան 60
2. Ցովշաննէս Շապոհ. Կապուտիկեան 45
3. Կարապետ Վ. (Պատրիարք. Փոխ.) 62
4. Մերորդ Վ. (Ճեռնասուն Սարգիս Մ. ի) 49

- | | |
|--|----|
| 5. Արքանամ Վ. Բարտողիչ Սամաթիոյ | 40 |
| 6. Տ. Գէորգ Աւագ Քնյ. Խառջիւղի | 47 |
| 7. Տ. Ցովշաննէս Աւագ Քնյ. Պալատու | 44 |
| 8. Տ. Մրիստակիչ Քնյ. Սամաթիոյ | 42 |
| 9. Տ. Ցովշաննէս Աւագ. Ք. Խւսկ. Ս. Խաչի | 44 |

Հետեւաբար Կրօնական ժողովոյ մնացեալ հինգ անդամոց ընտրութեան համար կրկին քուէարկութիւն ընել որոշուելով, առաւելացոյն քուէ ստացող հետեւեալ տասը Եկեղեցականաց ցուցակը՝ Ընդհանուր ժողովով Երեափիսանաց զիկուեցաւ, որպէս զի յառաջիկայ Ռւրբաթ, (27 Սեպտեմբեր) իրենց քուէները Պատրիարքարան զրկեն մինչեւ ժամը 5ը:

Ահաւասիկ նոյն ցանկը

- | | |
|---------------------------------|--|
| 1. Սարգիս Մրգազան Եպիսկոպոս | |
| 2. Ցովշաննէս Վլոդ. Մէթեան | |
| 3. Ֆարբիչէ Աւագ Քնյ. Բերայի | |
| 4. Սահակ Քնյ. Միջագիւղի | |
| 5. Յարութիւն Քնյ. Ղայլաթիոյ | |
| 6. Փիլիպապո Քնյ. Սամաթիոյ | |
| 7. Բարսեղ Քնյ. Խառջիւղի | |
| 8. Գրիգոր Քնյ. Անձեռան Բերայի | |
| 9. Յարութիւն Քնյ. Հէյիւքոբէրէյի | |
| 10. Գէորգ Քնյ. Մայր-Եկեղեցւոյ | |

Գ. Բաղաքական ժողովոյ անդամոց համար քուէարկուաց թիւն էր 77, բայց մէկ հասոր Դիւանի անդամոց վերաբերեալ քուէթուղթ ըլլալով եւ պարունակած անուններն իրենքն համար ընտրուած փոխանորդներուն անուածը առաւելութիւն կամ նուազութիւն մը չի բերելուն՝ անոր չնջուիլը ար-

ժան գատուեցաւ և նոյնպէս մէկ քուէթուղթ
մ'ալ բոլորովին ոչինչ էր ամենեւին անուն
մը չի պարունակելուն պատճառաւ ։ Հետեւ
առաջին քուէտիկուաց թիւը ճիշդ 75 եղաւ ։
Ուստի բացարձակ առաւելութեամբ քուէ
ստացող հետեւեալ 9ը աշխարհականները
Բաղաբական Ժաղավայ անդամ՝ հրատարակ-
ուեցան, որը են՝

	Քուէ
1. Երամեան Դէորդ Պէյ	60
2. Տատեան Յովհաննէս Պէյ	38
3. Մինասան Մինաս կիչնտի	41
4. Ազանեան Ալեքսան Պէյ	44
5. Միսաքեան Վարդերէս Աղա	55
6. Նորատունկեան Յակոբիկ Աղա	52
7. Աշանեան Պաղսոս Աղա	39
8. Պէյէրեան Յակոր Աղա	43
9. Պրունսուղեան Յակոր Աղա	40

Հետեւաբար Բաղաբական Ժաղավայ մը-
նացեալ 41 անդամոց ընտրութեան համար
կրկին քուէտիկութիւն ընել որոշուելով, ա-
ռաւելագոյն քուէ ստացող հետեւեալ 22 աշ-
խարհականաց ցուցակը՝ Ընդհանուր Ժաղավայ
Երեսփոխանաց դրկուեցաւ, որպէս զի Կրօ-
նական Ժողովի համար տալիք քուէներնուն
հետ՝ Բաղաբականին համար ալ սոյն ցուցա-
կին մէջին իրենց քուէները պատրաստելով,

յառաջիկայ Աւրբաթ (27 Մեպտեմբեր) մին-
չեւ ժամը 5, ի Պատրիարքարան դրկեն ։

Ահաւասիկ սոյն ցուցակն ալ

1. Սարուխանեան Յարութիւն Աղա	
2. Մուլպահեանեան Յակոր Աղա	
3. Բարունակ Պէյ Ֆէրուհ	
4. Աղաթօն Գրիգոր Լիքինտի	
5. Արեէնեան Յովհաննէս Աղա	
6. Փափազեան Դէորդ Ամիրա	
7. Աէրպիչչն կիչնտի	
8. Օտեան Գրիգոր Լիքինտի	
9. Նորատունկեան Միմօն Աղա	
10. Ումէտ Պէհզատ Աղա	
11. Մանուկեան Մանուկ Աղա	
12. Ալեանացեան Մաշիկ Աղա	
13. Տատեան Ներսէս կիչնտի	
14. Կրծիկեան Անդրանիկ Պէյ	
15. Եազուպեան Եազուպ կիչնտի	
16. Փափազեան Յարութիւն Աղա	
17. Մինէնտիսեան Մարտիրոս Աղա	
18. Աղաթօնեան Մկրտիչ Աղա	
19. Դոլշեան Աւետիս Աղա	
20. Կէլկէլեան Յովհաննէս Աղա	
21. Իսթիմարաձեան Փէորդ Աղա	
22. Պաշեան Կարապետ Ամիրա	

ԱՅԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՁ

27 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1863. ՕՐ ՈՒՐՅԱՅ

Ժամը 5ին ներկայ էին Ընդհանուր Ժո-
ղավայ Դիւտեան ու Քննիչները :

Կրօնական Ժողովից մնացեալ 5 անդա-
մոց եւ Բաղաբական Ժողովից մնացեալ 41
անդամոց ընտրութեան քուէհամարը կա-
տարուեցաւ համեմատական առաւելութեամբ
յիշեալ Դիւտինի մեռօք ընդ Նախադաշու-
թեամբ Տեղապահ Արքալանի եւ ի ներկայու-
թեան Քննեցաւ :

Կրկին քուէտիկութեան եւ քուէհամա-
րի արդիւնքը հետեւեալ է :

(Թիւ քուէ թիւ 77)

Առաւելագոյն քուէ ստացողներն են,
Կրօնական Ժողովից համար՝

	Քուէ
1. Յարութիւն Բնյ Ղալաթիոյ	51
2. Գարդիէլ Աւազ Բնյ Աերայի	46
3. Սահակ Բնյ Միջագիւղի	46
4. Յարութիւն Բնյ Պէյէթէրէի	43
5. Փիլիպոս Բնյ Մամաթիոյ	41

Քաղաքական Ժողովոյ Համար՝		Քուէ	Քուէ		
1.	Սարութաննեան Յարութիւն Աղա	55	9.	Բարունակ Պէտ	39
2.	Տառեան Ներսէս Էֆէնտի	50	10.	Միւհէնտիսեան Մարտիրոս Աղա	39
3.	Պէհապատ Ռոմէս Աղա	48	11.	Փափազեան Գևորգ Ամիրա	38
4.	Ալեանաքեան Մաշիկ Աղա	45			
5.	Աղաթօն Գրիգոր Էֆէնտի	43			
6.	Միւրէնեան Ցովէաննէս Աղա	44			
7.	Կրճիկեան Անդրանիկ Պէտ	43			
8.	Քոլուեան Աւետիս Աղա	41			
				Հետեւարար՝ վերոյգրեալ 5 Եկեղեցականները Կրօնական Ժողովոյն եւ 11 Աշխարհականները Քաղաքական Ժողովոյն անդամ՝ հրատարակուեցան, եւ ընտրական գործողութիւնները վերջացան իրկուան ժամը 8 ½ ին,	

— · · —

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Բ Ս Տ Բ .

12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1863

Ի ՄԵՇ ՄՐԱՀԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐԿԱՐՁՆԵՐ



ԸՆԴ ՆԱԽԵՎԱՀՈՒԹԵԱՄբ

ՏԵԱՌՆ ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ՏԵՂԱՊԱՀ Ա. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Ա Տ Ե Կ Ա Պ Ե Տ

Ա Է Բ Վ Ի Զ Է Ն Լ Ֆ Լ Ն Ց Ի



Աստեանը բացուեցաւ ժամը 7ին, 80 Ազգային Սրեսփոխանաց ներկայութեամբ, Տեղապահ Արքազանին Նախագահութեամբ եւ Աէրվիշէն էֆէնտի Աստեապետութեամբ :

Ժողովոց անդամերուն եւ Դիւանին երկու անդամոց համար կատարուած քուէհամարներուն երեք տէղեկագիրները (1) :

3

Նախընթաց ատեանին ատենագրութիւնը կարդացուեցաւ եւ ընդունուեցաւ, միայն առ դիտողութեամբ Պ. Ատենապետին կողմէն՝ որ կրօնական ժողովոյ ընտրութեան նկարագրութեամբ մէջ բացէ ի բաց յիշուի որ այս ընտրութիւնը նկեղեցական համագումար ժողովոյ ներկայացուցած եռապատիկ թուով ընտրելեաց ցանկին հետեւութեամբ եղած է, ըստ տրամադրութեան Ազգային Սահմանագրութեան (Յօդուած 25թ)։

Պ. Ատենապետը հաղըրդոց ժողովին որ վերջնեթեր Հինգչարթի օրուան համար (3 Հոկտեմբեր) Տեղապահ Արքազանը Ընդհանուր ժողովը հաւաքրած էր թէպէտ, բայց նոյն օրը՝ 57 Ազգային Սրեսփոխանք միան ներկայ գտնուելով, եւ որովհետեւ օրինաւոր նկատ ընելու համար ըստ Սահմանագրութեան ամրողն Սրեսփոխանաց թուոյն էլունի աւելին՝ այսինքն 71 Սրեսփոխանաց ներկայութիւնը պէտք է, (Յօդ. 59) Ատեան չէ կրցած բացուիլ։

Ներկայ գտնուող Սրեսփոխանները տէղեկացան որ այն օրուան գումարման պատ-

Ատեապետութենէն ետքը Պ. Ատենապետի կարդաց կրօնական եւ Քաղաքական

(1) Տէ՛ ՍԵՊԵՐԵՔ 20, Ա. ՀԱՅԻ արքան ՔՐԵՆԵՆ ՔՐԵՆ :

ս. 2.

2

13

մառը ուրիշ բան չէր, բայց եթէ Քաջաքական ժիշտ ի ան ժողովին անդամներէն 8 հոգի հրաժարաւած էին իրենց պաշտօններէն եւ մասցած ներն ալ չկրնալով իրենց պաշտօնը շարունակել, Ընդհանուր ժողովոյ կը դիմէին այս մասին տօնորդութիւն մը ընդունելու համար։ Աւստի Դիւանին կորմին առաջարկութիւն եղաւ որ այս բանին համար նորէն Ընդհանուր ժողովը չի գումարելով, հրաժարելոց բայց նոր փորձ մ' ըլլայ զիրենք համագելու։

Սոյն առաջարկութիւնը ամէնուն հաւանութիւնը ստանալով, գործադրութեանը համար դարձեալ իրենց որոշմանը ներկայ դըտնուող Մրևոփոխանաց մէջէն մէկ քանի անձինք՝ ինչպէս Երամեան Գչորդ Պէյ եւ Նորատունկեան Յակորիկ Աղան միացան Դիւանին հետ եւ Նախագահութեամբ Ա. Տեղապահին բարեբազզաբար իրենց ջանքը յաջողութեամբ պահպանեցաւ։ Հրաժարողը իրենց հրաժարականը ետ առին՝ բաց ՚ի Բարունակ Պէյէն, որ մասնաւոր պատճառով մը՝ որոյ Դիւանը վերահասու եղած էր եւ զօր իրաւացի կը գտնէր, իր հրաժարականը ետ չէր առած։ Աւստի Պ. Ասենապեալ առաջարկեց Ընդհանուր ժողովին, Բարունակ Պէյին տեղը ուրիշ մը ընտրել Քաղաքական ժողովոյ անդամ, ինչպէս նաև Ընդհանուր ժողովոյ Ասենապեան Փոխանորդ մը Աղամին Գրիգոր իփէնտի տեղ՝ որ միանցանայն Քաղաքական ժողովոյ անդամ, անդին նաև Ընդհանուր ժողովով կը անդամ է այսոր ։ Բարակարանի հրաժարած էր։

4

Այս ընտրութիւններէն գուրս ուրիշ մէկ քանի կարեւոր գործեր կան ըստ Պ. Ասենապեալ, որոնց համար Ընդհանուր ժողովը գուղովը գումարուած է այսօր։ Քարակէն օմբիւ կի խընդիրն ու ՊԱՏՐԻԿԱԳԻ ԾՐԾՈՒԹԵԱՆ խնդիրը։ Ազգին համար կարեւորագոյն խնդիրը Պատրիարքի ընտրութեան խնդիրը ԸԼԱՄՈՎ, Պ. Ասենապեան հրաւիրեց զինդհանուր ժողովով զինդհանուր ժողովը մը ամէն բանէ առաջ ոոյն ընտրութիւնն ընելու։

Նախ՝ Ժողովականաց պարտաւորութեանը վրայ խօսեցաւ թէ ինչպէ՞ս խօսէնութիւնը ու իրենց խիզնը միայն պէտք է առաջնորդ բանեն իրենց ընելիք ընտրութեան մէջ։ և Սահմանադրութիւնը չի սիրողներ կրնան գտնուիլ Զեր մէջը եւ կան, ըստ, յայց խելացար կը սեպուի այն որ չըուզէ զանի յարգել։ Աւստի պէտք է որ այն անձը՝ որ Գլուխի պիտի ըլլայ Ազդային Վարչութեան, Սահմանադրութիւնը յարգել դիտեայ, որով եւ Ազգին պիտոյիցը կարենայ ըստ արժանույն ժառայել։

Այս հրաւիրը կարգալէն ետքը, Պ. Ասենապեալը ի լուր Ընդհանուր ժողովոյ կարգաց վերէն ի վար Պատրիարքի ընտրութեան վրայ Սահմանադրութեան Չրդ. յօդուածը եւ ներկայացուց Ընդհանուր ժողովին։ Ա. Խոյն յօդուածին Գրդ. պարքերութեան համաձայն՝ Տեղապահ Սրբազնին կողմէն Կրօնական ժողովոյն Ներկայացեալ Օսմանեան հողին վրայ գանուող ԶԶ Սպիհուպասաց ընդհանուր ցանկը, Բ. Դրդ. պարքերութեան համաձայն՝ Սկեղեցական Համագումար ժողովին կողմէն պատրաստուած 18 Սպիհուպասի ներկայացման ցուցակը։ Գ. Երդ. պարքերութեան համաձայն՝ Քաղաքական ժողովին կողմէն պատրաստուած 5 ընտրելեաց ցուցակը (այս վերջին երկու ցուցակները սրանի մէջ կախուած էին), եւ յիշեցուց որ Երեսիգրանձք Բարակարանին ժողովին ներկայացուց ցուցակն գուրս անձի վրաց կըրնան քուէ տալ, բայց չեն կրնար հիեղեցական Համագումար ժողովոյն պատրաստուած ցուցակին գուրս անձի մը վրաց քուէ տալ։ Այս վերջին ցուցակին գուրս մեացած էին մէկ քանի Եսպիհուպասներ։ Պ. Ասենապեալը յայտնեց ժողովին որ այս բացառութեան օրատանը ընկած է անհանուն շորու Եիշեալ շորու Սպիհուպասաց վրայ կրօնական մասին անհաւատարմութիւն մը չը Եիկեղեցականաց հոդին, այլ անոնց մէջ միոյն Ա. Եռուսաղէմի վահուց լուսարատական ըլլալը եւ մի աներուն ձերու ի ինը կամ տիկարութիւնուր — Գ. Ս ՕՏԵԱՆ զիստութիւնը ըլլալ որ այս պատճառներու քըն-

Նութիւնը Եկեղեցական Համագումար ժողովին չեր վերաբերէր, թէ անի միայն ընտրել լոց վրայ կրօնական մասին իր կարծիքը տալու իրաւունք ունէր, թէ ասկէ գուրս ուրիշ նկատողութեանց մէջ մտնելը իր պաշտօնին սահմանէն անդին անցնել էր, թէ առանկով Եկեղեցական ժողովը առանց ուզելու քայլակալութեան պատճառ կրտսոր իր ցանկին գուրս մասցած Եպիսկոպոսներուն կրօնին վրայ, թէ ցաւալի էր այս բանս որ միայն անփորձութեան արդիւնք էր, բայց պէտք էր զանի նշանակել ապագ ային մէջ աւելի զգուշութեան համար:

Ըստ հանոււր ժողովի այս դիմադութիւնը հաստատու: — Անմիջապէս ետքը Ընդհանոււր ժողովը վերիպութեանը քուէւր կութիւն եւ քուէնանութեան եղան Դիմանին եւ ջրու Եկեղեցական ու ջրու աշխարհական քընդիներու միջնորդութեամբ, որոնք Ընդհանոււր ժողովին կողմէն ընդուրուեցան, որք են՝

Եկեղեցականը

1. Մեռորդի Վրդ. Իւսիկ. առարի
2. Գէորգ. Թիոյ. Մայոր-Եկեղեցւոյ
3. Գէորգ. Աւագ. Թիոյ. Մասովի զի
4. Արքուտակիչ Թիոյ. Մամաթիոյ

Աշխարհականը

1. Միասքեան Վարդերէս Աղա
2. Մանիկեան Մանուկ Աղա
3. Տօրթ. Ռուսոյնեան Էֆինսի
4. Աղաթօն Մկրտիչ Աղա

Աթթուն (80) Երեխիստանք քուէարկութեան մասնակից եղան եւ քուէհամարը հնտեւեալ արդիւնքը տուաւ:

	Քակ.
1. Տ. Գուլս Աթթունանոն Հայուանոս	40
2. Տ. Իշաւչոս	24
3. Տ. Գլուհ	9
4. Տ. Մարտոն Աթթունանոն Պատրիարք Կ. Գուլսօն	4
5. Տ. Մարտոն Աթթունանոն Պատրիարք	2
6. Տ. Ասքուն	1

Եւ որովհետեւ ընտրելեաց ոչ մէկը բացարձակ առաւելութիւն առաջած էր, ուստի Սահմանագրութեան վերայիշեալ յօդուածին 8րդ. պարբերութեան համաձայն՝ Երկրորդ անգամ քուէարկութիւն ըլլալու համար Տեղապահ Սրբազնին կողմէն Ընդհանոււր ժողովոյ անդամներուն ծանուցուեցան երկու առաւելագոյն քուէ ստացողաց անսաները:

Այս Երկրորդ քուէարկութիւնը ընկնու ժամանակին եւ եղանակին վրայ երկու տարբեր կարծիք երեւան ելան Ընդհանոււր ժողովոյ մէջ:

Մէկ կարծիքը այն էր որ քուէարկութիւնը այսոր սկսի եւ այսօր լընկնայ, վասն զի Ընդհանոււր ժողովոյ մեծագոյն մասը ներկայ է եւ իրեւ մեծագոյն մաս՝ ունի կարութիւնը ընելու ամենայն որոշունեց որ իրեւն կը վերաբերի: Այս կարծիքը պաշտպանեցին ՈՒԽՈՒՆԵԱՆ ԷՖԷՆ, ԱԱՊՈՒԱԿ ՊէՅ, ՍԻՒՐԵՆԵԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱ եւ Կ.

Ս. Օճէւն:

Մ/ւ և կարծիքն այն էր որ, քու որում Սահմանագրութեան մէջ Եկեղեցի քուէարկութիւն համար բացէ իրաց բուռած է, ուրիշ որ մը թէ՛ ներկայ եւ թէ՛ լացակոյ Երեխիստանոց քուէն ուզուի ու այն որը ըլլայ նաև քուէհամարը, վասն զի Սահմանագրութիւնը այս Երկրորդ քուէարկութիւն համար բացակայ Երեխիստանոց ալ իրաւունք կուտայ իրենց քուէն զրկելու: Այս կարծիքը պաշտպանեցին՝ ԱԱՊՈՒԱԿ ԱՂԱ ՍԵՎԿՐՈՒԶԵԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱ եւ ՆԵՎՐՈՒԶԵԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՄ ԱՂԱ:

Մէկ կողմէն Սահմանագրութեան բառական բացասարութեան վրայ կը յԱնուր իր կարծիքը, միւս կողմը ներփէն իմաստին վերայ, եւ այս իմաստը դուրս ցայտեցնելու համար կըսէր թէ անկարեցի է որ Սահմանագրութիւնը Երկրորդ քուէարկութեան մէջ շնորհէ բացակայ Երեխիստանոց իրաւունք մը՝ զոր զլացած է առաջին քուէարկութեան մէջ, թէ ասի ընելով հակասութիւն մ'ըրած կըլայ եւ թէ յայտնի կերպով ույն տրամա-

գրութիւնը ուրիշ բան ըսել չուզէր, բայց եթէ երր լնդհանուր ժողովոյ մէջ առեն չի մնայ երկրորդ անգամ քուէարկութիւն եւ քուէհամար ընելու, այն առեն ներկայ չի գտնուողներուն ալ քուէն ուզուի.

Սոյն մեկութիւնը չի կրցաւ ընդունիլ լնդհանուր ժողովը, որ Ասմաննադրութեան բառ առ բառ գործադրութեանը նախանձախնդրութեամբ որոշեց որ բացակայ անդամոց քուէներն ալ առնուին, բայց քուէարկութիւնը այն օրէն բացուած հրատարակեց այն պայմանաւ որ ներկայ դանուողներուն մէջէն ուզողը այսօր իր քուէն տայ, եւ չուզողը բացակայ անգամոց հետ մէկ տեղ տայ իր քուէն:

Այս որոշման համեմատ ներկայ գըտնուողներուն ամէնն ալ իրենց քուէները տուին եւ քուէտուփը լնդհանուր ժողովոյ ներկայութեան կերտ եցաւ Տեղապահ Սըրազանին եւ Քննիչներուն եւ Քիւանին կը նիբներովը։

Որոշուեցաւ որ յառաջիկայ Երեքշարթի օրը (15 Հոկտեմբեր), քուէհամարն ըլլայ եւ բացակայ Երեսափոխանաց քուէն այն օրուան համար նամակով ուզուի Տեղապահ Սըրազանին կողմէն։

5

Միանդամայն լնդհանուր ժողովոյ Առենապետի Փօխանորդի համար եւ Բաղաքական ժողովոյ մէկ անգամի համար քուէարկութիւն եւ բա-

շարձակ առաւելութիւն շըստացուելով, առաջին պաշտօնին համար առաւելագոյն քուէստուացն՝

Քայլ	
Տօքթօր Ռուսինեան կամացի	28
Աղաթօնեան Մկրտիչ Աղա	22
եւ երկրորդ պաշտօնին համար՝	
Ֆրէնկեան Յակոբ Աղա	13
Մանիկեան Մանուկ Աղա	10

Լնդհանուր ժողովը որոշեց որ սոյն պատճառաւորաց ընտրութեանը համար երկրորդ անգամի քուէարկութիւն ըլլայ ուրիշ օր մը։

6

Օրը տարաժամած եւ Երեսափոխանաց մէկ մասը ցրուած ըլլալով, Քարակէսմբիլի խնդիրը չի կրցաւ լնդհանուր ժողովոյ ներկայանալ։

Պ. Առենապետը յայտնեց միայն թէ չեռնհաս Յանձնաժողովը տեղեկագիր մը մատուցած է Դիւանին՝ լնդհանուր ժողովոյ առջեւ կարգացուելու համար, եւ թէ այն տեղեկագրին մէջ Յանձնաժողովն իր պաշտօնէն հրաժարական տուած է։

Առեանը գոյուեցաւ ժամը 9½ին։

Առենապետի

Գ. Ս. ՕՏԵԱՆ

Ա Տ Ե Ն Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ

15 ՀՈԿՏԵՄԲԵՐ | 1863 ՕՐ ԵՐԵՎԱՆԱՅԻՆ

Այսօր ժամը 7ին՝ նախագահութեամբ նուած քուէից յարելով՝ ընդ ամէնը 90 քուէ Սրբազն Տեղապահին եւ ներկայութեամբ Քուէնանուր ժողովը Աստեղապետին եւ Եկեղեցական ու Աշխարհական քննչաց, և Պուտուարի ժողովը ընտրութեան համար կրկին քուէարկութեան քուէնամարը կատարուեցաւ։

Արդէն քուէնին խնդրուած Ընդհանուր ժողովոյ բացակայ անդամներէն 8 անձինք նամական քուէնին զրկած էին եւ մէկն աւ անձամք քուէն մատուցանելով, որով այս 9 քուէներն աւ արդէն քուէտուփին մէջ գտա-

	ՔՈՒ	ԱՐԺԵՎՈՒԹՅՈՒՆ	ԶՄԴԱՅՆՈՒԹՅՈՒՆ	ՔՈՒ
1.	901,00	ԱՐԺԵՎՈՒԹՅՈՒՆ	ԶՄԴԱՅՆՈՒԹՅՈՒՆ	58
2.	171,051,00	>	ՎԱՐԱԾ	30

Հետեւարար քուէից բացարձակ առաւելութեամբ Զմիւռնիոյ Պօղոս Արքեպիսկոպոսը և Պուտուարի հրատարակուեցաւ։

ԱՅԵՒԱՊՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ

21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | 1863 ՕՐ ԵՐԵՎԱՆԱՅԻՆ

Այսօր ժամը 6ին Ընդհանուր ժողովոյ Քիւամը և քննիչները ներկայ ըլլալով, ընդ նախագահութեամբ Տեղապահ Սրբազնին՝ Հոկտեմբեր 12ին Ընդհանուր ժողովոյ որոշմանը համեմատ յետագայ երկու քուէարկութեանց քուէնամարները կատարեցան, որոնք հետեւեալ արդիւնքը ունեցաւ։

Ա. Ընդհանուր ժողովոյ Աստեղապետի Փոխանորդի ընտրութեան քուէնամարը կատարուելով, քուէտուփին ընդ ամէնն 62 քըւէ ելաւ եւ քուէարկութեան արդիւնքը հղաւ։

ՔՈՒ

Տօքթօր Ռուսինեան էֆէնտի	35
Աղաթօն Մկրտչի Աղա	27

Ուստի Տօքթօր Ռուսինեան էֆէնտին առաւելագոյն քուէ ստացած ըլլալուն, Ընդհանուր ժողովոյ ժողովոյ հատեղապետի Փոխանորդ առուունեցաւ։

Բ. Քաղաքական ժողովոյ մէկ անդամի ընտրութեան քուէնամարը կատարուելով, քուէտուփին 63 քուէ ելաւ եւ քուէարկութեան արդիւնքը եղաւ։

ՔՈՒ

Ցրէնկեան Յակոբ Աղա	33
Մանուկեան Մանուկ Աղա	30

Ուստի Ցրէնկեան Յակոբ Աղան առաւելագոյն քուէ ստացած ըլլալուն, Քաղաքական ժողովոյ անդամ անուանեցաւ։

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ,

Ն Բ Ս Տ.

7 Ն Պ Օ Ե Մ Բ Ե Բ 1863

Ի ՄԵՇ ՄՐԱՎԻՆ ԱՋՎԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐԿԱԳՎԱՆԻ



ՀԵԴ ՆԱԽՆԱՀԱՅՈՒԹԵԱՄՐ

ՏԵԱՌՆ ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ՏԵՂԱՊԱՀ Ա. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ա Է Բ Վ Ի Զ Ե Ն Է Ֆ Ե Ն Ց Ի



Առեանը բացուեցաւ ժամը 7ին Մայր-
Եկեղեցւոյ մէջ ի ներկայութեան 78 Երես-
փոխանց , ընդ Նախագահութեամբ Տեղա-
պահ Արքազանի եւ Առենապետութեամբ
Աէրպիչն էլքէնտիի .

		Քուէ
Տ. ՊՕՂ.Ա	ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈ	58
Տ. ԽՆԱՀԱՅ	*	30
ԽՈՐՏԱԿՈՒ	ՔՈԽ	2
		—
		90
		—

1

Նախընթաց Նիստին ատենագրութիւնը
կարդացուելով , առանց գիտողութեան ըն-
դունուելին ետքը , Առենապահ էլքէնտին
կարճառած մը նկարագրեց՝ որ ըստ որոշման
Ընդհանուր Ժողովի , Դիւանը՝ յատկացեալ
քննիչներուն ներկայութեան երկու առաւել-
լագոյն քուէ ստացող Տ. Պօղոս եւ Տ. Խգ-
նատիոս Արքեպիսկոպոսներուն համար բացա-
կայ գոնուող Երեսփոխանց քուէն առնե-
լով , երկրորդ քուէ արկութեան քուէ համարը
կատարեց հետեւեալ Երեքշարթի որը եւ
գոտա՝

Անմիջապէս Տ. ՊՕՂ.Ա ՍՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
և ՊՈԽՈՍ ՊԱՏՐԻԱՐԿ ՀՐԱՄԱՎԱԿՈՒԵԼՈՎ ,
ԷՇՎԵՆՔ միջոցաւ Նորընտիր Պատրիարքին
եւ լրագրաց միջոցաւ հասարակութեան ծա-
նոցուեցաւ քուէնամարի արդիւեքք : Նմա-
նատիք առ Բ. Գուռն ուղղուած տեղեկագիր
մը բոլոր Սրբափառաններէն ստորագրուելով
Բարձրապատի Սպարքոսին ձեռօց Վեհա-
փառ Ինքնակալին ներկայանալով Իշտէն
ելաւ մէկ քանի աւուր մէջ եւ թէպէտ ըստ
Մահմանագրութեան բացակայ նորընտիր Պա-
տրիարքին Ընդհանուր Ժողովի կողմէն հար-
էրի գիր եւ հրաւիրակներ որոշուել հարէ
էր , բայց հետզհետէ երկու անգամ Ընդհա-
նուր Ժողովը նիստ չկարենալով Ընել , Դի-

աւնը հրաւէրի գիրը պատրաստեց եւ Քաղաքական ժողովը հրաւէրակները ընտրեց, որոնք Զմիւռնիա գացին Սրբադանը հրաւէրելու եւ Տէրութեան կողմանէ ցուցուցած մասնաւոր Հայութով մը Սրբադան Պատրիարքը առ մեզ հասաւ շնորհիւն Աստուծոյ:

Հրաւէրի գիրը կարդացուեցաւ եւ հրաւէրակներուն անունները յիշուեցան, որոնք էին՝

- 1 Ներսէս Շպիսկովոս
- 2 Յովհաննէս Վարդ Անդէան
- 3 Արքահոմ Վարդ Ապետ
- 4 Յովհաննէս Քիչ Փափազեան
- 5 Գէորգ Աւագ Քիչ Արծրունի
- 6 Անդրանիկ Քիչ Կրճիկեան

Միանգամայն կը յիշեցնէ որ Քաղաքական ժողովն հրաժարեալ մէկ անդամին առեղ եւ Դիւանին հրաժարեալ Դրիգոր Ազաթուն էջինստի առեղ ընտրուեցան զատ քուէարկութեամբ՝ Քաղաքական ժողովոյ համար՝ Ֆրէնկեան Յակոր Ազան եւ Դիւանին համար Ժուսիններան էջինստի:

Եւսոյ կը պատօնէ որ նախընթաց նիստին մէջ Քարակիսմիւկի խնդրով քաղաքող Մասնաժողովը յայտագիր մը Ներկայացուցած էր որն որ չի կարդացուեցաւ բազմականաց մէկ մասը ցրուած ըլլալուն Յիշեալ մասնաժողովը քանի մը պատճառներու համար այս պաշտոնէն հրաժարիլ կ'ուզէր, բայց Ընդհանուր ժողովոյ անդամոց պատկառելի մէկ մասին թափանձանացը դիմանելով՝ չի պնդեց իր հրաժարականին զրայ, եւ որպէսզի Մասնաժողովին աւելի գիւրութիւն ըլլայ որոշուեցաւ որ Գէմու Պէտ Երամանն, Աէրվահէն Էջինսի եւ Սիրէնսւան ՅՈՒՀԱՆՆէՍ Աղջն Մասնաժողովին աջակցին գործը ժամ յառաջ գլուխ տանելու համար:

Ատենապետ էջինստին խօսքը շարունակելով, ցաւօք սրտի կը յայտնէ որ երկու անդամ Ընդհանուր ժողով գումարուելու համար հրաւէր գրուեցաւ եւ մեծագոյն մաս՝ գանձուելով նիստ շնորհւ. յուսալու է, կը-

ոչ, որ Վարչութիւնը պէտք եղած տնօրինութիւնը ընէ առանց պատճառի չ'եկող Երևանիստանաց համար,

2

Անմիջապէս նաքը՝ Ատենապետ էջինստին կառաջարկէ որ Ընդհանուր ժողովոյ Դիւան ու Տէղապահ Մրբազանը երթան Սըրբազան Պատրիարքը հրաւիրեն, որպէս զի Նորին Մրբազանութիւնը Ընդհանուր ժողովոյ ներկայութեանը հրամարակաւ ուխաչ ըստ Դրիգ յօդուածոյ Ազգային Սահմանադրութեան, եւ այս առթիւ կը յիշեցնէ որ այս ուխաչ միայն Մրբազան Պատրիարքին չի վերաբերի, այլ նաև բոլոր Երևանիստանաց որոց առաջին պարտաւորութիւնն է Սահմանադրութեան անթերի դործագրութեանը հակել. ուստի մեք ամենքնիս ալ, կըսէ, ինքզինքնիս ուխտակից համարելու ենք Սըրբազան Պատրիարքին:

Ատենապետին առաջարկութիւնը ժողուածն կընդունուի եւ Դիւանն ու Տէղապահ Մրբազանը Պատրիարքարան կելլան եւ անմիջապէս Մրբազան Պատրիարքը կուգայ Մայր-Եկեղեցին եւ ուսքի վրայ կանդիսած երկու կարգ Երևանիստանաց մէջն անցնելով կերպայ իրեն յատկացեալ Անուսին առջին կը կանգնի:

Հոյն Տէղապահ Մրբազանը համառօտ բայց ազգու ատենապանութեամբ մը նոյն բարենշան աւուր մէջ իր զգացած ուրախութիւնը յայտնելին երաքը՝ կը գոհանայ Նախախնամութենին որ Հայ Ազգին այցելութիւն ընելով՝ իրեն հոգեւոր Գլուխ պարզեց Տ. Պօղոս Մրբազանը, ապա Վեհափառ Սուլթանին կենացն ու բարօրութեանը համար Ներմ բարեմազթութիւններ կընէ որ համեցաւ վաւերացնել Ազգային Սահմանադրութիւնը:

Այս ըսնելով Սահմանադրութեան տեսքակից ձեռքն առած կը յաւելու. « Այս պատճուած կան Օրինագիրը Ազգը ունէր երեք տարի յառաջ եւ կը գործադրէր, ու երբ Սահ-

և Սահմանադրական բարեկարգութիւնները և ամէն տեղ կը տարածուէին, կրից արդիւնք քով ամէնքն ալ խափանեցան եւ Ազգը և անկյանութեան վտանգին մէջ ինկան և մեծ յոյ ունիմ, կըսէ, որ անցելը մեղի և խրատ համարելով՝ ներկային մէջ նրեսփու խանական Պատկառելի ժողովը իր հաւաքեւոր Գիտոյն հետ միաբանեալ պիտի ջանայ Ազգին վիճակը բարւոքելու եւ ապա գան անդորրելու ։

Եւսոյ Ահմանադրութեան տետրակը Սրբազն Պատորիարքին կը մատուցանէ հըրաւիրելով՝ որ հրապարակական Աւխուրը ըլլէ ։

Նոյն միջոցին ՄՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ Սահմանադրութեան տետրակը ձեռքն առած գէպի Կը դառնայ, վարագոյրը կը բացուի եւ բարձր ձայնով կ'ուստի Տէրութեան և Ազգի հաստորոշ հաւաք և Սահմանադրութեան անբերէ բորդութեանը հսկու ։

Եւսոյ Բազմականաց դառնալով՝ հետեւեալ նշանակութեան արժանի խօսքերը կըսէ ։

« Տէրութեան եւ Ազգին հաւատարիմ մնալու եւ Սահմանադրութիւնը անթերի գործադրելու համար ուխտեցի, չէ թէ մինչեւ ցարդ անհաւատարիմ գտնուած ըլլամ առ Տէրութիւնն, առ Ազգն եւ առ Ազգային Սահմանադրութիւնն, այլ որպէս զի օրինակ Ըլլամ իմ յաջորդացս սոյն օրինակ ուխտելու ։

« Այս բարձր պաշտօնին համար անձնա անբաւականութիւնը կը ճանչնամ, բայց Աղդիս ընդհանրութեան կամքն ու փափաքը յարգելով յանձն առի, եւ առանց զարհութելու այս բարձր պաշտօնին ծանր զբաղմունքներէն՝ յօժարակամ ուխտեցի, վասահ Ըլլալով՝ որ Դուք ալ, Պատուելի Երեսփոխանք, ինձ հետ լուելեայն ուխտադիր կը Ըլլաք Սահմանադրութեան անթերի գործադրութիւնը աշխատ կ'օրինակ ուխտելու ։

« Ազգը զիս իրեն գլուխ կամ նաւապետ կանուանէ, բայց նաւու մը բարւոք կառավարութեանը համար հմուտ զէկավարի եւ աշալուրը գործադրութիւններու կը կարուի նա-

ւապետը, ուստի այս Ազգային նաւը մըրիկներէ զերծ պահելու եւ անվնաս նաւահանգիստիսը հասցնելու համար Պատկառելի Ժողովյաց օժանդակութեանը կը գիմնմ Մեք Ընդհանուր Ազգին օրինակ ըլլալու ենք եւ Հայր մեղնէ պիտի սովոր անձնութիւններու ։ Ազգին բարւոք Վարչութիւնն ու յառաջադիմութիւնը՝ Սահմանադրութեան անթերի գործադրութիւնն կախեալ են եւ առանց անթերի գործադրութեան՝ Սահմանադրութիւնը մեռնեալ տառ մը համարելու է ։

« Գաւառապետակ ազգայինը Սահմանադրութեան գործադրութեանը անհամբերութեամբ կապասին, ինչպէս զանազան գաւառներ մասնաւոր գրութեամբ ինձ յայտնած են, անով միայն խաղաղութիւնն ու բարեկարգութիւնը պիտի հաստատուին հայրարդական գաւառաց մէջ Զանանք ուրեմն ժառանջ սոյն պատուական կանոնադրութիւնն գործադրութիւնը յառաջ մզկելու, մեր անձնական գործերին առաջ ջանանք ազգաւացած աշխատադրութեանը առաջանաւ գործադրութեանը եկեղեցեաց պայծառութեանը եւ դպրոցաց զարգացմանը Հոգ տանելու ։

Այս քաջալերական խօսքերին ետքը, Նորին Մրբազնութիւնը իր ատենախօսութիւնը կը վերջացնէ սրտագին բարեմազդութիւններ ընելով Վեհափառ Սուլթանին կենաց բարօրութեանը համար, ապա կ'օրինէ բոլոր Ազգն ու Երեսփիսանական ժողովը ։

Նոյն միջոցին Եկեղեցական Երեսփիսանք կարգաւ Սրբազնին աջը կառնեն եւ Ընդհանուր Ժողովոյ աշխարհական մասին կողմէն Դիւանը աշխամբոյրի կը գիմէ ։

Եւսոյ Ընդհանուր Ժողովոյ Դիւանին կողմէն հետեւեալ Աղքերձը կարդաց Առենադրութեան համար իշխանութիւնը օտան էակնտիւ ։

« Սրբազն Հայր ։

« Զեր Սրբազնութեան համարուծ հանդիսաւոր Ուխտը ընդունելով, եւ Զեր քա-

բողած յառաջադիմական սկզբունքները լսելով, Ընդհանուր Ժողովը՝ կ'ողջունէ ի Զեղ Հայ Ազգին արժանընտիր Պատրիարքը։ Զեր պաշտօնը թեթև ու միանգամայն ծանր պաշտօն մ'է։ Սահմանադրութիւնը Ազգային գործոց նիւթական պատասխանատուութիւնը, Դա՛ք որ Գլուխ է անխուսափել։

«Ազգային պառակտամոնց ու անիշխանութեան ժամանակի մը կը յաջորդէք, Սըրբաւոն Հայր, եւ Զեր ալիքն ու փորձառութիւնը երաշխաւորութիւն մ'է մեզի պարգային համար։ Զեր Սըրբաւութիւնը լաւ գիտէ որ ամէն առգի եւ ընկերութեան մէջ կողմանակցութիւններ կան եւ պիտի ըլլան, վասն զի ամէն ընկերութեան վիճակի մէջ երկու հական պիտոյք կան։ պահպանութեան պիտոյքն ու յառաջադիմութեան պիտոյքը։

«Այս կրկին պիտոյքէն ծագած կուսակցութիւնները իրենց օգտակար եւ իրաւացի կողմը ունին. երկուքն աշ չափազանցութիւններ կրնան ունինալ։

«Կառավարութեան գլուխ եղողներուն կը վերաբերի չափազանցութիւնները ամսել, կիրքերը հանդարտեցնել եւ չմարտութեան ծառայել. չվախնալ կողմանակցութիւններէն, այլ յարգել ինչ որ իրաւացի

է իրենց պահանջմանցը մէջ, եւ մերժել միայն ինչ որ նախապաշտամունք եւ կիրք է։ և Զեր Սըրբաւութեան հարկ չէ ըսկել որ տասն եւ իններորդ դարուս մէջ՝ ազգ մը որ զարգանալու ընդունակութիւն ունի եւ ըշ զարգանար, հրէ մ'է եւ իր վախճանը կորուստ է անխուսափել։

«Այս վիճակին մէջ ահա՛ 2եզի կը դիմէ Ազգը եւ անձնութիրութիւն կը խնդրէ 2ենէ, եւ խօսք կուսայ 2եզի այս Ընդհանուր ժողովն, որ ըստ ամենայնի մասնակից ըլլայ Զեր անձնութիրունցը։ Ուրեմն Ընդհանուրին զործակցութեամբը զօրանալով, առաջնորդէցէք Ազգին գ'չա ի յառաջադիմութիւն, 2եզի վիճակից ունենալով ազգային Սահմանադրութիւնը, որուն ուղիղ զործադրութիւնը Զեր անդուլ հսկողութեան կը յանձնէ Ընդհանուր ժողովս։

Այս համառօտ Ուղերձէն ետքը Ատենապետ է Փէնտին հարցուց Սըրբաւունին թէ ուրիշ առաջարկութիւն մը ունի՞ ներկայացընելու։

Սըրբաւան Հայրը պիրոյ եւ միաբանութեան վրայ համառօտ յորդոր մ'ընելով, Առեանը վերջացաւ ժամը 8^{1/2} ին։

Առենադոյիր


Գ. Ս. ՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Ի Ս Տ Տ .

8 Մ Ա Յ Ի Ս 1864

Ի ՍՈՒՐԱ ԼՈՒՍԱԿԻՐՆԵՐ ԵԿԵՂԵԿԻ ԴԱԼԱԹԻՆ



Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՊՕՂՈՍ ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐք

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ս Ե Ր Վ Ի Զ Ե Ն Է Ֆ Ե Ն Տ Ի



Աստեղը բացուեցաւ ժամը 6 ին Դաշտարքից Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյն մէջ, ի ներկայութեան 76 Երեսփոխանաց, ընդ Նախագահութեամբ Ս. Պատրիարքի և Աստեղապետութեամբ Արքիլիչին Էֆէնասի:

2

Աստեղապետը կաւեցնէ որ նոյն օրը սահմանական գործոյ մը համար որոշումներ եղան, այն է Ս. Երուսաղէմի Պատրիարքի ընտրութեան խմբույն վրայ եղած երեք որոշումները՝ որք են:

1

Նախարիթաց օրինաւոր նիստին առենագրութիւնը կարդացւելով, առանց դիսուզութեան ընդունուելին յետոյ, Աստեղապետը կը յէւցնէ որ Դրդ. նիստէն ի վեր Էնդհանուր ժողով գումարելու հրաէց եղաւ միանդամ, բայց գժրազգարար մեծագոյն մաս չի գտնուեցաւ: Այս թերի նիստին առենագրութիւնը, կըսէ, եթէ ժողովը կուղէ, կը կարդացուի, իսկ թէ որ շուզէ, այս թերի նրանու շեղածի պէս կը համարինք:

Ժողովոյ մեծագոյն մասը հարի շի առեներ որ նոյն առենագրութիւնը կարդացուի:

1. Ս. Երուսաղէմի Պատրիարքը նախ ընտրել եւ ապա նոյն Վանքին կանոնագրութիւնը շնել, կամ նախ՝ Կանոնագրութիւնը շնել եւ ապա Պատրիարքի ընտրութիւնը ընել:

Ներկայ անդամոց մեծագոյն մասը հաւատութիւն տուաւ որ նախ Երուսաղէմի Պատրիարքի ընտրութիւնն ըլլայ եւ ետքը Կանոնագրութիւնը շինուի:

2. Սահմանադրութեան Ձլրդ յօդուածին մէջ գտնուած «Միաբանից Էնդհանուր ժողով» բառերովը ի՞նչ հասկնալու է:

Եկեղեցական Երեսփոխանաց խորհրդագովը որոշուեցաւ որ Միաբանից Էնդհանուր ժո-

զովը Վանքին եկեղեցականներէն պէտք է բարդանայ, Վանքին մէջ գտնուած աշխարհականներ իրաւունք չունին Միաբանից Ընդհանուր ժամանակ մասնակցելու, Նոյնպէս որոշուեցաւ որ եկեղեցական ըստեղի պիտի հասկցուի կիսասարդիւածէն աստիճանաւ վեր եղաները, կիսասարդիւածն ալ մէջը իմանալով, հետեւարար չորս աստիճան առնողները ու հրամանաւ սարկաւագները եկեղեցական շնչն համարուիր, վասն զի այս վեր շնչները կրնան աշխարհական կարդի դառնալ առանց ուստադրութ ըլլալու։

3. Երուսաղէմայ Վանուց Գանձապետ Վրթանէս Վարդապետը Տեղապահութեան պաշտօն կը վարէ, այս Տեղապահը Միաբանութիւնը եղանուի թէ ոչ։

Այս մասն պէտք եղածը Միաբանութեան գրելու համար ժողովը Ս. Պարիարքին խոհեմութեանը կը յանձնէ։

Ասենապետը կը յիշենէ որ նոյն նիստին մէջ որոշուեցաւ նաև որ Երուսաղէմի Միաբանութեան ընտրողական ժողովը կազմելու եւ ներկայացման ցանկը պատրաստելու համար պէտք եղած հրահանները Քաղաքական ժողովը պիտի պատրաստէ ու զրիէ։

Նոյն օրը, կըսէ, Ասենապետը, մածադպոյն մասն չունենալով, Պօլսոյ Երևափոխանաց միայն մեծագոյն մասը՝ այսինքն 51 թիւը Ծնդհանուր ժողովը իրեւ մէկ պատկառելի մասը հրամարելով՝ այս որոշումները եղան անանէ ինդրոյ մը մէջ՝ որ ըստ ինքեան Քաղաքական ժողովը ձեռնհասութեան ներքեւ կիյնար, որով եղած որոշմանց գործադրութեան մասին ալ այս ժողովը պատրաստածութիւնը իր վրայ առած էր։ Ընդհանուր ժողովը դիտողութիւն մը ընելով յիշեալ որոշումները կընդունուին։

3

Ենուոյ Ասենապետը Ս. Աղաբէկեան էֆ. Մարաբէն գրած մէկ նամակը կը կարդայ, Այս նամակին մէջ Ս. Աղաբէկեան էֆ. ցաւօք սրտի կը յայտնէ Պէտք Պատկանական էֆ. ցաւօք սրտի կը տառաջ Քաղաքական ժողովը թիւնարութիւնը կը ուսուաց Պատկանական ժողովը, Սարալու, Ռուբայու, Պիլէճիկի

եւ Անթաքիայի հարիւր հազարէն աւելի հայոց տառապելի վիճակը, յիշեալ բաղաքաց Հայ ժողովուրդը բնաւին անինամ թողուած կոյց եւ տպէտ Առաջնորդաց ձեռքը իսպալիկ եղած է, կըսէ հոն՝ հայն ազգային ըզդ ացու մենքի բոլորովին զորիկ, տղիսութեան եւ ազգառութեան մէջ ընկրմած, հաւատափոխութիւնը իրեն արհեստ է ըրած, վէճն ու պառակառութիւնը մէջերնին անպակաս է, եւ այս ամէն շարեաց պատճառն է, կըսէ, Սոյս Աթոռին անհոգութիւնը։ Ս. Աղաբէկեան այս տիտոր նկարագրութիւնը ընելին ետքը Ընդհանուր ժողովոյ ու շատրութիւնը կը հրադարէ այս տարարագդ ժողովրդեան վրայ, վասն զի, կըսէ, 100.000էն աւելի հայր բնաշինջ ըլլալու վոստգին մէջն են, եթէ Ազգը շամապարէ այս ազգաթի առաջքը առանելու մէջ քննիչներ զորեւով կամ լաւ եւս Սոյս Աթոռը բարեկարգութելով։

Ենուոյ Հալէպէն եկած նամակ մը կը կարդայ որ նոյնպէս Առաջնորդաց անուղղայ վարքէն եւ ժողովուրդը կեղեցելուն վրայ կը բողոքէ եւ իրեւ զարման քննիչներ կը խոնդրէ։

Այս նամակին կարգացուելէն ետքը, Ասենապետը կը հարցնէ թէ վերոյիշեալ քաղաքաց Հայ ժողովրդեան ողբայի վիճակին դարձան տանելու համար թէնչ տօքէնութիւններ ըրած է Քաղաքական ժողովը։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ. — Քաղաքական ժողովը երկու տօքէնութեան ձեռք զարկաւ, որք են։ Առաջնին՝ Սահմանադրութեան գործադրութիւնը ժամ յառաջ գլուխ հանել Հայաբնակ գաւառաց մէջ։ այս մասին խիստ մէծ դժուարութեանց հանդիպած է Քաղաքական ժողովը, անանէ որ իր բոլոր ջանիցն հակառակ Սահմանադրութիւնը գետ չի գործ ազրուիր ամէն գաւառներու մէջ։ Երկրորդ՝ բանիքուն Առաջնորդներ զրիեւ յիշեալ Քաղաքաները, որ մասին ալ գրեթէ անհարութիւն կը գտնայ Քաղաքական ժողովը։ թէպէտ կրօնական ժողովը պիմեցինք, բայց գարձեալ բանիքուն

Առաջնորդներ գտնելու չի յաջողեցանք. միայն Սոյս գաւառին համար Արբասահէս Եպիփառուոս իրուեւ քննիչ որոշցինք եւ միանձամայն Սոյս Ս. Կաթողիկոսին օգնական։ Կը յուսայինք որ յիշեալ Եպիփառուոս մինչեւ ցարդ իր պաշտոնին գ ացած ըլլար, ասկայն զարմանօք լսեցի որ դեռ կ. Պայիս կը գտնուի։

ՓԱՆՈՍԽԱՆ Կ. ԱՂԱ. — Ի՞նչ օգուտ ունի Արբասահէս Եպիփառուոս Սոյս Թեմին քննիչ եւ Կաթողիկոսին օգնական կարգելնիդ, երբ յիշեալ Եպիփառուոս իր ճամբռւ ծախս, 4000 զլր. չը կրնալով հայթայժել, հս մնացած է Սոտակ ջիկայ, տառակ չունինք ըսկելով նստիլ խճի դէմ է, երբ գաւառապես հայ ժողովուրդը կորստեան վտանգի մէջ կը գտնուի։

ԱՅԵՆԱՊԵՏԸ — Քաղաքական ժողովոյ Աստենապետ՝ Ստեփան Պէյը կը դանդասի որ բանիքուն առաջնորդներ չի գտնար. բայց ես կրօնեմ որ այս տարուան չի գտածը գալ տարի ամենին ին զափիր գտնայա։ Հետեւարար հիմակունիմայ թնիքներ դրկիւու է. այս քենիքները եկեղեցական ալ կրնան ըլլալ։

ՕՏԱԿԱՆ Գ. ԷՖ. — Ստեփան Պէյին խօսքին նայեցիլ եթէ Քաղաքական ժողովը չէ կրցած գոտիկուոթիւններ ընել Գաւառականական հայոց վիճակը և աշակերտ համար, պատճառը դրամի պակասութիւնն է։ Ուրեմն ընդունութ բայց խնդիրը քննադատելու ատենիս այս կէտին վրայ օգտակար կերպով կրնանք խօսիլ։

ԱՍԼԱԽՆԵԱՆ Ս. ՊէՅ. — Միայն ստակի պակասութեան խնդիր չէ, այլ մանաւածք բանիքուն Առաջնուրդներ կը պակին, եւ որովհետեւ հմտուեկեղեցականներ հասցելու համար կրօնական ժողովը նզերական Դարքագործութիւն պիտի ընէ, ուստի այս խնդիրը կրնամք ըւնձել կրօնական Դարքոցի առաջարկութեան վրայ խօսնելու ատենիսի։

Այս միջոցին Պ. Ասենապետը Մուշի Առաջնորդին մէկ նամակը էլ Ներկայացնէ, որ նյին քաղաքի հայ ժողովորդեան եւ Եկեղեցական գասուն ողբալի նկարազբութիւնը կը նէ։

ՔՈՅՈՒՆԱՆ Ա. ԱՂԱ. — Աւելորդ կը համարիմ որ այս տեսակ նամակներով ժողովը ժամանակ անցունէ. այս տեսակ բողոքագրեր մեր քով խիստ շատ կան եւ ամեն շարթու նորեր կընդունի Քաղաքական ժողովը։

ՓԱՆՈՍԽԱՆ Կ. ԱՂԱ. — Այս տեսակ նամակները պէտք է որ Ընդհանուր ժողովոյ ներկայութեան կարգացուին, որպէս զի Աղաքը եւ Երեսփոխանք գիտեան եւ հասկնան Հայաստանի տարարադդ ժողովորդեան վիճակը։ Քաղաքական ժողովոյ այս տեսակ բողոքագրեր շատ ընդունելը մեզի անձանօթ չէր։

ՍՄԻՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — Այս նամակները մեր ատենագրութեանց մէջ գրուած են եւ ամեն մարդ կրնայ կարդալ. Ավագ Ձեզնէ ծած կած է մեր ատենագրութիւնները։

ԱՅԵՆԱՊԵՏԸ — Փանոսեան Կարապետ Աղան ատենագրութիւնները կը ծածկէք, ըստէր, բայց գիտեալու էք որ Մուշին եկած նամակը Առաջնորդէ գանգատ չընէր։

4

Այս Ըստին եւեքը Պ. Աստենապետը կը յայտնի որ Բառ 8/որ յօդուածոյ Ազգային Սահմանադրութեան՝ ժողովոց Դիւանները ամէն տարի նորոգուելու են. ուստի Ընդհանուր ժողովոյ Դիւանն ալ այսօր պէտք է նորոգուի։ Դիւանին անդամները անմիջապէս վերընարելի են բայց Աստենապետէն՝ որ կանխաւ հրաժարեալ։

Այսօր ժամանակը ուշ է եւ քուէ արկութեամբ օրը չ'անցնելու համար ժամանակ կուտամբ Երեսփոխանաց որ այս ընտրութեան վրայօք մտածեն եւ քուէ արկութիւնը

Հինգշարթի օրը կատարուի Երկրորդ խընդիրն է, կըսէ, Քաղաքական ժողովն հրաժարելոց խնդիրը եւ այս հրաժարաւմներուն համար Ստեփան Պէյէն տեղեկութիւն կուզէ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՅ. — Էնդհանուր ժողովը լաւ գիտէ որ Գրիգոր Աղաթօն եւ Մինասեան Մինաս էֆէնափները Քաղաքական ժողովյան անդամ ընտրութելուն ի վեր ամեններն նիստերուն ներկայ չի գրտնուեցան, թէեւ մասնաւոր դործերու մէջ Աղջին ծառայութիւններ մատուցին՝ որոնց համար դարձեալ իրենցմէ շնորհակալ է Քաղաքական ժողովն ։ Խաբը Դէրդ Պէյէ Երամեան եւ Ստորևսանեան Յարութիւնն Աղակին գրով հրաժարեցան, առաջնին իւր ծանր զրազմանքն եւ Երկրորդը ամենաեան տկարութիւնը պատճառ ընթացավ: Կը մնայ Տատեան Ներսէն էֆէնափն որ ծանր ու Երկարանեւ հիւանդութենէն մը ետքը օդափախութեան համար ներսպա զնաց եւ կարելի է Երկար ատեն տեւէ իւր ճանապարհորդութիւնը, եւ որ մեկնելու ատենը առ Սըրբազան Պատրիարք գրած մէկ նամակաւը իր ճանապարհորդութիւնը յայտնելով կըսէ թէ՝ իր Երկար բացակայութեանը համար իր անդը ուրիշ մընտերէ հարկ ըլլայ նէ՛: Ինքը չնորհակալ կըլլայ: Քաղաքական ժողովը չի կրցաւ որոշել թէ այս նամակը հրաժարական է թէ ո՛չ, եւ գործը Ընդհանուր ժողովը որոշական կը յանձնէ:

Այս միջոցին Պ. Առենապետը կըլլայ անէ որ Միսաքեան Վարդերէս Աղայի մէկ նամակը ընդունեց, որով Քաղաքական ժողովյանդամակացութենէն կը հրաժարի, եթէ հրաժարեալ անդամի իրենց հրաժարականին վրայ պնդն եւ եթէ քուէ արկութիւն ըլլայ: Առենապետը կը յայտնէ որ խնդիրը պիտի պիտի դնէ եթէ գիւղաղութիւն ըլլայ:

ՍԻԿՐԵՆԵԱՆ Տ. ԱՂԱ. — Հրաժարելոց ցուցած պատճառները ստոյդ համարելուն ենք:

Մենք կը գիտաքինք որ Ընդհանուր ժողովը ամեն չանք ի գործ դնէ հրաժարեալները համոզելու կամ Ս. Պատրիարքին դիմէլ որ հրաժարեալները համոզէ, որպէս զի չի պընդէն իրենց հրաժեշտին վրայ, եթէ կարելի է:

ԱՏԵՆԱՊԵՏ — Հրաժարելոց յառաջ բժ. բաժն պատճառները անշուշտ ճշմարիտ համարելու ենք. բայց Ընդհանուր ժողովը կը նայ ինը յանձն առնուլ հրաժարեալները համոզելու կամ Ս. Պատրիարքին դիմէլ որ հրաժարեալները համոզէ, որպէս զի չի պընդէն իրենց հրաժեշտին վրայ, եթէ կարելի է:

ԵՐԱՄԵԱՆ Գ. ՊէՅ. — Եթէ կարելի ըլլար, չի ին հրաժարէք. մասնաւորապէս ինձ համար խօսիլն անգամ աւելորդ է:

Ս. ՊԱՐԵՐԱՐՔ — Իմ ու Քաղաքական ժողովոյ ջանիցը ու յորդորանացը հակառակ հրաժարեալները իրենց որոշմանը վրայ հաստատ կեցան:

ԱՏԵՆԱՊԵՏ — Տարակոյս ջունիմը որ թէ՝ Զեր Սըրազնութիւնը եւ թէ Քաղաքական ժողովը ամէն ջանք ի գործ գրած է հրաժարեալները համոզելու, այսու ամենայնիւ պատճառ է որ Քաղաքական ժողովը անդամներն մէկը հրաժարելէն ետքը եւ Զեր Սըրազնութիւնն եւ Քաղաքական ժողովը աղայանացն ու յորդորանացը չի պիշտելով բաւական ժամանակ իր հրաժեշտին վրայ պնդէլէն ետքը՝ ինքնին դայ ու իր պաշտօն շարունակէ. անանի որ այս պարագան մեզ կը պարաւաւորէ կրիին համոզելու ջանալ հրաժարեալները:

ՍԻԿՐԵՆԵԱՆ Տ. ԱՂԱ. — Կարելի է թէ Սէրպիչին էֆէնտին յանձն առնու հրաժարելոց խօսիլու եւ համոզելու:

ԱՏԵՆԱՊԵՏ — Դիւանը նորէն առաջարկ կելու պէտք մը չի գտնար, այսու ամենայնիւ գարձեալ կը խնդրեմ հրաժարեալներէն որ չի պնդէն իրենց հրաժեշտին վրայ, եւ ալ Դիւանին կողմէն չնորհակալութեան քուէ մը կը պատրաստեմ:

ԵՐԱՄԵՍԻ Գ. ՊԵՏ — Ինձ ահենար է հրաժարականս ետ առնուլ:

ՍՍՐՈՒԻՆԱԿԱՆ Յ. ԱՂԱ — Հիւանդութեանս համար աշ ահենար է ինձ հրաժարականս ետ առնելը:

ՄԻԱՎԻՃԱՆ Վ. ԱՂԱ — Եթէ քուչար կութիւն պիտի ըլլայ, այն ատեն անպատճառ հրաժարեալ եմ:

ԱՂԱԲՈՅ Մ. ԱՂԱ — Քանի մը անդամ Քաղաքական ժողովոյ անդամ զըտնուած ըլլալով, փորձով գիտեմ որ հրաժարելոց բուն պատճառը այն է որ ժողովականք նիստերուն չեն գար, մեծադոյն մաս չի գոյանար եւ ներկայ եղող անդամք պարագ տեղը կ'սպասեն, ասանկով կը ձանձրանա ու կը հրաժարին:

ԱՅԻԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — Աղաթօն Մկրտչ Աղջակին ըստից մասամբ իրաւացի է, բայց վերջապէս այս խօսքով իմացնել կուգէ որ Քաղաքական ժողովը կանոնաւոր կերպով իր նիստերը չի շարունակէր եւ իր պարութը չի ձևանչար: Ասիկայ մեծ սիսալ մ'է: մեր ատենագրութիւնները կը վկայեն որ մենք օրինաւոր նիստերնիս շարունակած ենք: Աւստի կը խնդրեմ որ Աղաթօն Մկրտչ Աղջակին խօսքը ետ առնէ:

ԱՂԱԲՈՅ Մ. ԱՂԱ — Ես Զեր ատենագրութեանց նայելով չեմ խօսիր, այլ լըսելով:

ՆԵՎՐՈՒԹԵԱՆ Յ. ԱՂԱ — Ստեփան Պէյին խօսքին նայելով՝ հրաժարելոց բուն պատճառը մեծ մաս չի գոյանալը չէ: այլ ուրիշ պատճառներ կան: Աւրեւիլ ի՞նչուժամնակ կանցունենք այս խօսքերով, մանաւածք այսոր Աղջակին արոց կարեւոր խնդրոյն զրայ պիտի խօսիմք:

ԱՍԵՆԱՊԵՏ — Ուրիշն քուչարկութիւն պիտի ընեմք, բայց նախ պէտք է գիտնալ թէ Տատեան Ներոկ և կ'փէնտին հրաժարեալ համարկուն եմք թէ ոչ:

ԱՍԻԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — Տատեան Ներոկ և կ'փէնտիի նամակը ընդունելին ետքը Քաղաքական ժողովը մէկը խրկեց իրեն հասկնալու համար միտքը թէ հրաժարեալ է կամ ոչ: Բայց իրկուած անձը չի կրցաւ այս նիւթի վրայօք Տատեան կ'փէնտիի հետ խօսիլ, որով Քաղաքական ժողովը չը գիտեր թէ այս նամակը հրաժարական է թէ ոչ:

ԱՍԵՆԱՊԵՏ — Այս գործը հասկնալն ու որոշել Քաղաքական ժողովին կիշեար եւ ո՛չ թէ Ընդհանուր ժողովին:

ԱՍԻՆԱՊԵՏԸ Տատեան Յովհաննէս Պէյին կը հարցնէ թէ Ներոկ և կ'փէնտիին միտքը հրաժարի էր մէկնելու ատենը: — Տատեան Յովհաննէս Պէյ որոշողական պատճին մը շի ատար:

ԱՏԵՆԱՊԵՏԸ կը հարցնէ թէ Տատեան Ներոկ և կ'փէնտին հրաժարեալ չի համարելով, անդը ուրիշ մը ընդորուի նէ, Քաղաքական ժողովը նիստ ընելու դժուարութիւն կունենայ մի:

Հոս Քաղաքական ժողովոյ անդամոց մէկ մասը կը պնդէ թէ՝ դժուարութիւն կը լլայ, մանաւածք որ նորատունկեան Յակոբիկ Աւղան ալ Եւրոպա գացած է եւ երր գալը յայտնի չէ: Միւս կողմէն Կրճիկեան Աղդրանիկ Պէյ կը հաստատէ որ ամենեւին դժուարութիւն չըլլայ, քանի որ հինգ հրաժարեալ անդամց համար քուչարկութիւն պիտի ըլլայ:

ՖԵՌՈՒ Բ. ՊԵՏ — Կուղեմք գիտեալ որ Քաղաքական ժողովոյ անդամերէն մէկը երկար ժամանակ ծանր կիւանդութեամբ մը առանձապի եւ յետոյ օգափիտութեան համար Եւրոպա ճամփորդելու ըլլայ, անի-

կայ հրաժարեալ համարելու է։ Տատեան Ներսէս է փէնտին անձնական առողջութեան նը համար նւրապա գնաց եւ իր գրած նամակին մէջ կը յայտնէ որ վերադարձին ազգային գործոց մէջ յօժարակամ ծառայելու պատրաստ է։ ուրեմն ի՞նչպէս կուգէք զինքը հրաժարեալ սեպել ու տեղը ուրիշ մը ընտրել։

ԱՏԵԽԱՂԵՑ — Խնդիրը քուէի պիտի գընեմ։ Ո՞վ որ Տատեան Ներսէս է փէնտին նամակը հրաժարական կը համարի, ձեռքը վեր առնէ։

Զեռքերը անշարժ կը մնան։

ԱՏԵԽԱՂԵՑ — Ո՞վ որ այս նամակը հրաժարական չի համարիր, ձեռքը վեր առնէ։

Դարձեալ ձեռքերն գրպաններէն դուրս չեն ելլար։

ԱԵՐՈՒՏ Բ. ՊԵՏ — Խնդիրը սկզբան վըրայ է՝ դարձեալ կը հարցնեմ որ Բաղաքական ժողովոյ անդամներէն մէկը երկար առնեն հիւանդ ըլլայ նէ՝ հրաժարեալ համարելու։

ԱՏԵԽԱՂԵՑ — Այսօր ուրիշ կարեւոր գործեր ունիմք. ուստի այս խնդիրը քուէի պիտի դնեմ որ վերջանայ։

ՕՏԵԱՆ Գ. ԷԿ. — Տատեան է փէնտին նամակը հրաժարական է ու չէ. նամակին երկդիմք գրութեան պատճառաւն է որ այս գան երկար վշներ տեղի ունեցան, եւ որովհետեւ նամակը բացէ ի բաց հրաժարական չի յայտնէր, ուրեմն քուէի դնելու ալ հարկ չիկայ։

Բաղմականաց մէծ մասը Գ. Օտեան է փէնտին համամիտ գտնուելով, Տատեան Ներսէս է փէնտին հրաժարեալ չի համարուիր, եւ

կ'որոշուի որ Բաղմական Ժողովէ հրաժարեալ հինգ անդամաց տեղ ուրիշ հինգ հոգի ընտրելու համար, նոյնակէս նաեւ Դիւանին նորագութեան համար քուէարկութիւն ըլլայ յաւազիկայ Հինգչարթի, և Մայիս, եւ Քըննիչը ընտրուին երեք Եկեղեցականը, որք են՝

1. Յովհաննէս Սպիրիոնոս Կապուտիկեան
2. Արիստակէս Քնյ. Սամաթիոյ
3. Դրիգոր Քնյ. Անձմեան

Եւ չորս աշխարհականք որք են,

1. Շովակիմ Աղա Նէվրուզ
2. Սիմոնիկ Նորատունկեան
3. Յովհաննէս Պալքարտնեան եւ
4. Թորոս Վէյ Գիւակ

Կորոշուի նաեւ որ սոյն նիստին ներկայ եղող Երեսփոխանաց քուէն միայն պիտի ընդունուի, հետեւաբար 76 Երեսփոխանաց քուէնամակ պիտի երեխայ։

ԱՅԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — Եթէ այսօր քուէարկութիւն ըլլար եւ բացարձակ քուէ չելլար նէ, երկորդ գրուէարկութեան համար ի՞նչ պիտի ընէինք. այսօր ընէինք են՝ ներկայ չեղողները դրկած չէինք ըլլար։

ԱՏԵԽԱՂԵՑ — Այս ատեն բոլոր Երեսփոխանաց պիտի գրէինք. բայց գիտնալու է որ մենք այսօր պէտք էր որ քուէարկութիւն ընէինք. ժամանակնիս չի ներելուն համար Հինգչարթի ձեղցինք. կարծեմ այսօր ընէինք են՝ ներկայ չեղողները դրկած չէինք ըլլար։

ՆԵՎՐՈՒԾ Յ. ԱՐԱ — Թանի որ մասմելու ժամանակ կուտաք քուէարկութեան համար, բոլոր Երեսփոխանք ալ քուէ տալու իրաւունք ունին։

ԱՏԵԽԱՂԵՑ — Աեպեցէք որ քուէարկութիւնը այսօր կընենք, որով մարդ պրկանք չենք ըլլար։

ԱՏԵՆԱՊԵՏ — Հիմայ, Ազգային Ընդհանուր տրոց խնդրովը պիտի քաղղմբը՝ Առաջ Ասւանեան Մտելուն Գէյլնն է:

ԱՍԼԱԽԵԱՆ Ս. ՊէՏ — Քաղաքական ժողովը շատ բան չունի խօսելու, Ազգային արքոց համար կազմած Մասնաժողովոյն տեղեկագիրը ընդունելի ետքը՝ Քաղաքական ժողովը Տեսուչ նորդոց հետ համագումար ժողովի կազմեց եւ Յանձնաժողովով դողով կազմեց քանի մը մանր դիտողութիւնները ըրաւ, ևսի Յանձնաժողովը Տընտեսական նորդոց հաջուկիկուոյն հետեւելով 300,000 զրշ բաց պարագ գտած էր. արդ ուրիշ պարագեր ալ կան որ չեն դըրսւած եւ որէ որ երեւան կելլան. հետեւաբար բաց պարագը 400,000 զրշ ի վերածել հարկ դատավեցաւ. 300,000 զրշ պարագը վճարելու համար Յանձնաժողովոյ ցուցուցած միջոցներէն չորրորդը մեզի շատ դժուար եւ գրեթէ անդրգաղթել երեւաց, բայց մենք բաւագրոյն միջոց մը չունիմք առաջարկելու:

Նաեւ Յանձնաժողովը Պատրիարքարանի տարեկան ծախք՝ 400,000 զրշ եւ հասոյթն ալ գրեթէ նոյն շաբ կը գտնայ. բայց Հիւանդանոցին դայլով՝ 600,000 զրշ տարեկան ծախք եւ 277,996 զրշ միայն հասոյթ կը գտնայ. եւ 322,000 զրշ բաց ասիկայ միավէ ինչ որ Պ-Ե-Շ-Ռ-Շ-Ռ-Շ-Ռ-Շ հասոյթ ըստեր է տեղեկագրին մէջ, անոր մեծ մասը Հիւանդանոցին անուամբ կառնուի, ինչպէս են Նշանութեած եւ Ռ-Շ-Շ-Շ-Շ-Շ-Շ իրաւունքներուն մեծ մասը, նոյնպէս ալ հրամանի մէկ մասը. Հետեւաբար ասոնք Հիւանդանոցի հասոյթ համարուելու են:

Յանձնաժողովը ստակ հաւաքելու համար քանի մը միջոցներ մտածեր է. Դարձութիւնը կը հանդի համարական գործութեան մասը:

ԱՏԵՆԱՊԵՏ — Բնդհանուր ժողովը զիտէ որ Վարչութեան ըստեր Յանձնաժողովը պատրիարքուն մէջ ըստ մեր դիտողութիւնները յատենի Բնդհանուր ժողովոյ պատրիարք է:

Նաժողովի անդամ էինք՝ Ազաթան Գրիգոր էփէնալին, Մուսահենամետն Յակով Աղան ու ես. ուստի մեր պարուցն է մեր տեղեկագիրը պաշտպանել եւ Քաղաքական ժողովոյ դիտողութիւններուն պատրիարքներին:

ՕՏԵՆԱ Գ. ԷՅ. — Քաղաքական ժողովին որ իր Յանձնաժողովին մէջ հոս վիճաբանութիւն չի կրնար ընդունել Բնդհանուր ժողովը. Բնդհանուր ժողովը տեղեկագիրը Քաղաքական ժողովոյ կազմէն կը նշանակ եւ զանի կը ճանշանայ պատասխանատու: Եթէ Քաղաքական ժողովը դիտողութիւն ունէր տեղեկագրին վրայ, պէտք էր Յանձնաժողովին հաջորդէր նոյն դիտողութիւնները եւ իրնեց համամտութեան արդիւնքը միայն մեղն ներկայացնէր:

ԱՏԵՆԱՊԵՏ — Դիւանը Քաղաքական ժողովին խնդրեց՝ որ Յանձնաժողովով տեղեկագրին հետ մէկ տեղ Քաղաքական ժողովութիւնները տաքեալ Երեսփոխանակաց զրկուին:

ԱՍԼԱԽԵԱՆ Ս. ՊէՏ — Մեր դիտողութիւններն մանր բաներ ըլլաբւն՝ տպելու ու դրեկելու կարեւորութիւնները չի անսակ:

ՈՌՈՒՍԻՆԵԱՆ Ն. ԷՅ. — « Տեղեկագիրը քանի մը դիտողութեամբ ընդունեցինք և ըստեր է հրաւերին մէջ. անշուշտ պատուած է:

ԱՍԼԱԽԵԱՆ Ս. ՊէՏ — Մենք հրաւերագրերուն մէջ ըստ մեր դիտողութիւնները յատենի Բնդհանուր ժողովոյ պատրիարք է:

ՆԵՐՄՈՒԽ Զ. Ա. Վ. — Պարագ կը համարիմ Քաղաքական ժողովին միշտ ըստ մեր դիտողութիւններն ամուսնութեան Պարտիան ու Ամսամաղրութեան Պարտիան ամսամաղրութեան համամտութեան վարուած չէ:

այս յօդուածին մէջ ըսուած է որ տուրքի բաշխման ու հաւաքման եղանակը թաղաքական ժողովը պէտք է որոշէ եւ Ծննդհանուր ժողովն աւ հաստատէ : Հսկէլ է որ այս տեղեկագիրը թաղաքական ժողովոյ կողմէն պէտք էր մեզի ներկայանար :

ԱՅԹՈՒՆ-ՏԻՒՐՐԻ ԷՅՅ . — Մենք այս տեղեկագիրը կը նդունինք :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՅ . — Մենք արդէն պէտք եղած երեսին փոխանաց դրկած ենք ի տեղեկութիւն :

ՓԱՓԱՇԵԱՆ Գ. ԱՄԻՐԱՅ . — Ի՞նչ հարկ կայ տեղեկագիր շինելու . Մենք Զեր տեղեկագիրին վրայ խիստ մանր դիտողութիւններ ըրինք :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ . — Եթէ թաղաքական ժողովը այս տեղեկագիրը իրը իր կողմէն ներկայացուած կը նդունի, այն ատեն անոր վրայ կրնանք խորհիլ :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՅ . — Ասիկա իրը կը առեկան տեղեկագիր մը չեմը համարիր. մենք միայն քանի մը դիտողութիւններ ենք ըրած :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ . — Քանի որ դուք ԱԿ. անհագրաբառ բան մը չէք որոշած, ի՞նչ կուղէք որ մենք ընենք :

ՍԻՒՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ . — Քանի որ Յանձնաժողովը մենք ենք ընտրած, անոր տեղեկագիրն աւ մերն է : Ամէնը մէկէն ասիկա այսպէս կը նդունինք :

ԱՏԵՆԱՊԵՏ . — Այս տեղեկագիրը ո՞վ պիտի պաշտպանէ :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՅ . — Ես չեմ պաշտպանէր :

ԱՅԹՈՒՆ Բ. ՊէՅ . — Մեզի դրկուած տեղեկագիրը Յանձնաժողովոյ ստորագրու-

թեամբն է . ուրեմն Յանձնաժողովը պէտք է պաշտպանէ զանի :

ՍԱՐՈՒԱՆԱՆ Յ. ԱՂԱ . — Տեղեկագիրը Յանձնաժողովովէն ընդունեցինք եւ անկէ պատասխան կուղենք :

ՊԵՅՏԻՐԵԱՆ Յ. ԱՂԱ . — Կուղէք դիտողութեամբ ընդունիմք տեղեկագիրը, կուղէք առանց դիտողութեան :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՅ . — Ի՞նչպէս առանց դիտողութեան կրնանք ընդունիլ, քանի որ այս դիտողութիւնները ժողովով որոշուած են :

ԱՏԵՆԱՊԵՏ . — Ստեփան Պէյը այս դիտողութիւննը պիտի պաշտպանէ՝ թէ ոչ :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՅ . — Թաղաքական ժողովը միւս անդամք թող պաշտպանեն, եթէ կուղեն . բայց ես չեմ կրնար պաշտպանել :

ԱՏԵՆԱՊԵՏ . — (Քանդարական ժողովոյ անդամոց դառնալոյ) Տեղեկագիրը կարդացիք, Տրոյ հաւաքման եւ պարտուց վը հարման համար Յանձնաժողովոյ ցըցուցած միջնէնքը տեսակ. դիտողութիւն մը ու նից ընելու :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ . — Թաղաքական ժողովը կողմէն ո՞վ պիտի խօսի :

ՍԻՒՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ . — Քո լուեան Աւետիս Աղան . Բայց իրեւ Երեսին ասիկա ամենքնիս աւ կրնանք խօսիլ :

Ուստի ո՞ւշանդառ որ Թաղաքական ժողովը պատասխանառու ճանչուելով, ի՞ւ կոչմէն տեղեկագիրը պիտի պաշտպանէ Աւետիսին :

ՆՈՐԱՏՈՒՆԵԱՆ Ս. ԱՂԱ . — Ես կը կածեմ որ 10,000 հոգի չի գտնուիր տուրք տուող .

եւ գարձեալ տասը կարգի համար հինգ զրշ-
տածեկան տուրքը խիստ քիչ կը համարիմ:

ԱՏԵԱԿՊԵՏ — Բաշխուման ժամանակ մը-
տածեցինք որ Երեսփոխանական քուէ արկու-
թեան ատեն 3000 հոգի գոնուեցաւ 75 զրշ-
տաւրք տալու կարգը. մենք ուղեցինք որ
այս 3000 հոգինք ժողվենք ազգային ընդ-
հանուր տուրքը, բայց որովհետեւ ըստ Սահ-
մանադրութեան ամէն անհատ ազգային
արց մասնակցելու է, ուստի կարգաւ բա-
ժանումն աւելցուցինք եւ վերջին կարգին
5 զրշ. միայն տուրք սահմանեցինք. Կըսէ որ
10000 հոգի չինք գտնար գտնաւ տուրք տր-
ուուլ. Երեսփոխանական քուէ արկութեան
ժամանակ 3000 հոգի գտանք միայն Պօլէն. մենք ընդհանուր տուրքը պանդուխտներէն
ալ պիտի առնենք:

ՆՈՐԱՑՈՒՆԿԵԱՆ Ս. ԱՂԱ — Բաելիք
չունիմ:

ՆԵԿՐՈՒԶ Յ. ԱՂԱ — Պանդուխտներն
իրենց երկիրն ալ տուրք պիտի տան:

ԱՏԵԱԿՊԵՏ — Այս:

ՆԵԿՐՈՒԶ Յ. ԱՂԱ — Ինչպէս կուզէք
որ պանդուխտները երկու տեղ տուրք տան,
ասի պանդուխտներուն զրիկանք չէ՞ մի:

ԱՏԵԱԿՊԵՏ — Պանդուխտներէն բռն
տուրք չի պիտի առնենք, այլ իրեւ կամա-
ւոր նուէլ:

ՄԻՒՐԵՆՆԵԱՆ Յ. ԱՂԱ — 10,000 հոգի
տասը կարգ բաժնելու համար առնեց կարո-
զութիւնը քննելու ու գիտնալը դժուար է.
ըստ իս տասը կարգը շատ է:

ԱՏԵԱԿՊԵՏ — Տասը կարգի բաժնել-
նուա՛ քանի բաժնէինք աւելի դիւրին կը-
լար: Բայց երեք կարգի բաժնելու բոլորովին
գէմ է Յանձնաժողովը:

ՕՏԵԱՆ Գ. ԷՖ. — Ինդհանուր գիտո-
ղութիւն մը ունիմ ներկայացնելու: Յանձ-
նաժողովը տեղեկագիրն մէջ երփու բան կայ-
մէկ մը Ազգին ներկայ ելնական վիճակը,
մէկ մ'ալ Ազգային հասութից եւ ծախուց
վիճակը, որմէ կը ծագի Ազգային ընդհանուր
տուրքի խնդիրը: Առաջինը Սահմանադրու-
թեան նախատեսած պարագաներէն դուրս
պարագայ մ'է: Տեղեկագիրը ըստ միջոց կը
ցուցունէ Ազգին բաց պարտքը գոցելու հա-
մար. երկութը ինքն արդէն անկարելի կը
դատէ: միւս երկութքն ալ կամ Քաղաքական
ժողովը եւ կամ Ընդհանուր ժողովը կարելի
է անգործադրելի ճատիկ և հինգերորդ մի-
ջոց մը ժնամանել հարկ ըլլայ: Անցնինք ա-
տոքք: բռն խնդիրը ընդհանուր տրց խըն-
դիրն է: Յանձնաժողովը այս խնդիրը որոշեր
բայց չէ լուծեր: տուրքը ծախութիւն մը պէտք
է պատասխանէ եւ ծախուն ալ պիտոյիքի մը:
Յանձնաժողովը մինչեւ հիմա եղած Ազգին
տարեկան ժամանք կիմն առէր եւ անոր հե-
տեւելով տուրքը որոշեր, բաշխում ըրեր է:
ինձի կերպուայ որ ասի սիալ դրութիւն մ'է:
հիմա Ազգին պէտքերը փոխուած են. նմա-
նապէս գ պաղաքաներն ալ փոխուած են. ինչ
բան որ առաջ իրեւ ամենակարեւոր ճանչ-
ցուած էր, հիմա երկրորդական կարգի կա-
րեւորութիւն մը ունի, եւ ինչ որ առաջ
խասըն անզամ չէր ըլլայ Ազգին մէջ, զոր
օրինակ Հայութ-Եղիութ-Եղիութ-Եղիութ, անի հի-
մա իրեւ ամենամեծ պիտոյիք մը ճանշուած
է: Խոյն խոկ Ազգային գործոց Վարչութիւ-
նը հիմա ուրիշ կերպով հասկցուած է եւ
պիտք է հասկցուով քան թէ յատաջ: Ինչ
ժամանքով որ Վարչութիւնը կրնար իր զ որ-
երը շարունակել մինչեւ ց'արգ, ալ այն
ժամանքով բաւական չեն. քիչ մը առաջ տե-
սաց որ ամէն անզ քննիչներ զրիմը եւ Փա-
ւառներու մէջ Սահմանադրութիւնը գոր-
ծագիրը համար Վարչութիւնը կարգէ
գուռս ծախութը ընելու պայտաւորուած է:
ինձի կուգայ որ անցեալ ժամանակին մէջ
եղած ծախութը կիմ առնելը սիալ դրու-
թիւն մ'է: Ո. սոյի նախ պէտք է ազգային

սիտոյքները որոշել եւ ետքը նոյն պիտոյիցը համեմատ որոշել տուրքի խնդիրը։

ԱՏԵՆԱՊԵՏ — Օտեան կֆէնտի ըսածը իրաւացի է։ մենք ասոր վրայ մասածեցինք, բայց Վարչութեան մեզի յանձնած հաշուեկռոյն համեմատ վարուեցանք եւ այս հաշուեկռոյն վրայ հիմնեցինք տրոց դումարը։ Աղքին պէտքերը որոշելը Քաղաքական ժողովյա գործն է։

ՍԻԿՐԵՆԵԱՆ Յ. Ա. Ա. Ա. — Ստակ հաւաքելու միջոցներն առաջ Աղքին պիտոյքն եւ ծախսք որոշելու է։

ԱՏԵՆԱՊԵՏ — Մենք ալ այդ մասածեցինք, բայց չանացինք նախ Պատրիարքարանը պարտքն ազատել, որպէս զի այս գործարանը շարժի եւ ուրիշ բաներու վրայ խորհելու ժամանակ ունենայ։

ՍԻԿՐԵՆԵԱՆ Յ. Ա. Ա. Ա. — Վարչութիւնը Պատրիարքարանի նեղ վիճակը տեսնելով կը ջանայ նախ զանի ազատել եւ չուզը ծախսը աւելցնել։

ՕՏԵԱՆ Գ. Է. Յ. — Դարձեալ կըսեմ. նախ պէտքերը որոշելու է։ Ես կուզեմ որ Վարչութիւնը երբ տուրք հաւաքելու ըլլայ, նախ ինքզինք առաջ տանելու համար ծառայեցնէ այն տուրքը. ասի Աղքին զիսաւոր պէտքն է եւ Վարչութիւնը ասիկայ ընկելին ետքը միայն պէտք է որ ուրիշ կարեւոր պիտոյքները նոգայ՝ ինչպէս դաստիարակութիւն եւ այլն։ Առաք մասածեցի կառաջարարեմ որ տրոց որոշումը Աղքին պիտոյքն հիմ բանելով ընէ Յանձնաժողովը Քաղաքական ժողովը հետ մէկտեղ։

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. Ա. Ա. Ա. — Սահմանադրութիւնը աղքայնոց խաղաղութիւն եւ երան-

կութիւն կը խոստանայ. Սահմանադրական վարչութիւն մը այսօր անկարող է Հայաստանի ժողովով եւան առաջականացը դարման մը գտնելու եւ ասոր ալ պատճառը Պարծութեան նեղ վիճակն է։ Ուստի ես ալ Օտեան կֆէնտի հետ կը համաձայնիմ առաջարկեցի որ նախ պէտքերը որոշուին։

ԱՏԵՆԱՊԵՏ — Օտեան կֆէնտին կառաջարկէ որ Ազգին պէտքերը նախ քննուին որոշուին եւ տուրքը անոր հետեւելով որոշուի Եթէ ժողովը կը հաճի, այս գործը Մանաժողովի մը յանձնենք։

ՍԻԿՐԵՆԵԱՆ Յ. Ա. Ա. Ա. — Գաւառները զրկուելիք քննիչներուն ծախսք պատահական ծախուց կարգը գնենք նէ ՀԸՆԿ'Ր մի։

ԱՏԵՆԱՊԵՏ — Հիմա Վարչութիւնը նեղնէ։ ուստի կառաջարկեմ որ Յանձնաժողովը առաջարկութեան համեմատ հիմակուց տուրքը հաւաքուի այս տարրուն համար, եւ նոյն միջոցին մասնաժողովը մը Օտեան կֆէնտիի առաջարկութիւնը քննէ։

ՕՏԵԱՆ Գ. Է. Յ. — 400,000 ՊՌ. տուրք որոշելը՝ այսքանի միայն պէտք անինք ըսել է, քանի որ ինչի պէտք ունենաժիդդ գեռ չէք գիտեք. Յանձնաժողովը էն հարուստն 500 ՊՌ. տարեկան տուրք որոշած է եւ Եթէ աւելի տայ, կըսէ, անի նուէր պէտք համարի. ասի ազէկ բան չէ, 10,000 ՊՌ. տուրք տալու կարողութիւն ունեցողը այն քան տալու է։

ԱՏԵՆԱՊԵՏ — Օտեան կֆէնտին ըսածը Ազգը քանի մը անդամ փորձեց, այն է հովի վրայ բաժնեն տուրքը. բայց այս կերպով մեծ բան մը չիրցաւ գումարել. մենք մատածեցինք թէ, ինչ որ ալ ընենք, 400,000 ՊՌ. էն աւելի չենք կրնար հաւաքել, տուրք

մը որչափ ծանր ըլլայ, հաւաքումն ալ այնքան դժուար կըլլայ:

ՕՏԵԱՆ Գ. ԷՖ. — եթէ 500 դր. առնուելու տեղ 40-000 դր. առնուի նէ, միթէ աւելի քի՞չ կը հաւաքուի:

ՄՈՒՄԱՀԵՍՏԱՆ Յ. Ա.Ա. — Կարծեմ 400-000 դր. էն աւելի չեմք կրնար հաւաքել:

ԱՏԵՆԱՊԵՏԱԿԱՆ Հիմա երկու առաջարկութիւն կայ. մէկ մը՝ նախ Ազգին պէտքերը քննելու որոշել եւ անոր վրայ հիմնել տրոց չափը, երկրորդ՝ պէտքերը որոշելը Յանձնելու պողոզովի մը յանձնել, բայց Ազգին նեղ վիճակին համար հիմնակուց տրոց հաւաքումը սկսիլ:

ՕՏԵԱՆ Գ. ԷՖ. — Ատենապետ է Փէնտիին երկու առաջարկութիւնները իրար կը ջրեն: Թէ որ ծախըը որոշելու հարկ կայ, տուրքը որոշելու համար է. եթէ տուրքը որոշուելին ետքը ծախըը պիտի որոշուի, այն ատեն անիմաստ բան մը եղած կըլլայ:

ԱՏԵՆԱՊԵՏԱԿԱՆ Օտեան է Փէնտիին կը կարծէ որ եթէ պէտքերը որոշուին, այն ատեն ստակը պատրաստ պիտի գտնայ:

ՕՏԵԱՆ Գ. ԷՖ. — Կարելի է ձեռքս պատրաստ միջոցներ ունենամ:

ՆԵՎՐՈՒԹ Յ. Ա.Ա. — Տարւոյն մէկ մասը անցած է, հաւաքուելիք ստակը մնացեալ Յ-7 ամիսներուն համար պիտի ըլլայ: Վարչութիւնը նեղն ըլլալով կարծեմ հիմնակուց այս տարրուան տուրքը հաւաքելու է:

ՊԱՆՏՐՈՎԱՅՐԱՆ Յ. Ա.Ա. — Ազգին պէտքերը քննելու համար արդէն Յանձնաժողով

մը կայ, այն է՝ Տնտեսական Խորհուրդը առ առողած է որ ազգային պարտքը հիմնանձնիւալը վճարելու հարկ չիկայ:

ՔՈԼՈՒԵԱՆ Ա. Ա.Ա. — Տնտեսական Խորհուրդը խօսք կուտայ որ հաւաքուած ստակէն խնայողութիւն ընելով պարտքը քիչ քիչ ամայ:

Ատենապետը խնդիրը քուէի կը գնէ եւ վերաբերեած որ 400,000 դր. տուրք ժողովուի 1864 թուականին համար եւ նոյն միջոցին Բաղաբական ժողովոյ կողմանէ ըներուած Յանձնաժողովը մը Ազգին պէտքերը քննէ:

ԱՏԵՆԱՊԵՏԱԿԱՆ Ազգային պարտուց համար ի՞նչ դիտողութիւն կայ:

Քաղաքական ժողովոյ անդամները կը պետքն որ պարտուց վճարումը ստիպողական չէ:

Ատենապետը եւ ուրիշ Երեսփոխանք կը պետքն որ պարտքերը հիմնակուց վճարուին:

ՍԻՆՔԵՆԵԱՆ Յ. Ա.Ա. — Կառաջարկեմ որ տուրքը հաւաքելու ժամանակ իւրաքանչիւր անձէ մասնաւոր տուրք մը առնուի ազգային պարտուց համար:

Հոս բազմականաց մէջ անհամաձայնութիւն կը ծագի: Ոմանք՝ պարտքերը տալու ստիպողական պէտք չիկայ կ'ըսեն, եւ ոմանք՝ նախ Վարչութիւնը պարտքէն ազատելու է կ'ըսեն:

Օտեան Գրիգոր է Փէնտիին եւ Ազաթօն Մկրտիչ Ալան կառաջարկեն որ պարտքերը վճարելու համար փոխառութիւն մը ըլլայ: Փոխ առնուած դրամը տարուէ տարի վճարելու պայմանաւ, վճարելի մասը պազային տարեկան ծախուց վրայ աւելցնելով մինչեւ որ պարտքը վերջանայ:

ԱՏԵՆԱԳՐԸ — (Ս . Պատրիարքին դառն նալով) Սրբազն Հայու , եթէ կը բարեհա նիք , այս խնդիրը քննելու համար արտաքոյ կարգի նիստ մը ընէ Թաղաքական Ժողովը և պէտք եղածը խորհի մինչեւ հիմա եղած պարտքերը վճարելու համար :

Առենապետ կփէնտիին այս առաջարկութիւնը էւնդունուք :

Առեանը կը վերջանայ ժամը 10 ին :

Առենադպիր
Պ . Ս . ՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Խ Ս Տ Ե .

26 ՅՈՒՆԻՍ 1864

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՊՕՂՈՍ ՍՐԲԱԳՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ՀԵԴ ԱՏԵՆԱՊԵՏՈՒԹԵԱՄԲ

ՓՈԽԱԿՆՈՐԴ ԱՑԵՆԱՊԵՏ ՌՈՒՍԻՆԵԱՆ ԷՖԷՆԵՑԻ

Առեանը բացուեցաւ ժամը 5 ին : — Նա
խընթաց երկու նիստերու ատենագրու-
թիւնները կարդացուեցան եւ ընդունուե-
ցան առանց դիտողութեան :

4

Օրուան խնդրոց կարդը շանցած, ռու-
սուսան էֆէնտին հետեւեալ առաջարկու-
թիւնը ըրաւ :

ՌՈՒՍԻՆԵԱՆ Ն. Է.՝ -Այսօրուան խնդրոց
կարդը շանցած՝ առս ջարկութիւն մը կայ,
որ կը ցանկամ ժողովիդ հազորդել եւ անոր
կ-ը ժորդին առնել : Առաջարկութիւն մը՝ որ
Սահմանագրութեան անցեալին, ներկային
եւ ապագային կը վերաբերի, Ազգային ժո-
ղովներուն ամեն օրուան խնդիրներուն կը
վերաբերի : Առաջարկութիւն մը վերջապէս՝
որ հինգ բողէի մէջ կը լմնայ եւ զոր ժո-
ղովը այս՝ կամ այս բառերով կրնայ ընդունիլ

կամ մերժել առանց զինարանութեան :
Ահաւասիկ այս առաջարկութիւնը :

Ընդհանուր ժողովին ամէն մէկ նիստը
քայլ մ'է Սահմանագրութեան գործադրու-
թեանը մէջ, նոյնպէս Ազգային Վարչական
ժողովներուն ամէն նիստերը այնքան քայ-
լեր են Սահմանագրութեան գործադրու-
թեանը մէջ զոր կառնեն իւրաքանչիւրն ի-
րեն ինկած մասին մէջ : Արդէն այս ժողովներ-
ը քայլ մը քայլ առան են եւ ասկէ ետքն
աւ առնելու զրայ են . արդեօք Խոչընդունե-
րու չե՞ն մի հանդիպած իրենց քայլերուն
մէջ եւ զպիտիկ հանդիպին ասկէ ետքն ալ,
ինչպէս նախընթաց նիստերուն մէջ պատա-
հեցաւ եւ կարելի է այսօր ալ պատահի վե-
րաքննութեան յօդուածը կը պատուիրէ թէ
Սահմանագրութեան հիմնական սկզբունքնե-
րըն անփոփոխիլ են, բայց երբ ժորդառու-
թեամբ ինչ ինչ տրամադրութեանց փոփո-
խութիւնը հարկաւոր դատուի, հինգ տա-
րին անդամ մը վերացնութեան ձեռք զար-
ուուի : Բայց մինչեւ հինգ տարի այնքան

փորձառու ժողովականք մեկնած կրնան ըլլալ այս ժողովներէն, կամ այս երկրէն, կամ այս աշխարհէն եւ կամ իրենք մեալով՝ փորձառութիւնները մեկնած կրնան ըլլալ իրենց յիշութիւններէն, որպէս այն մեծագիտն փորձառութիւնները անօգուտ կը կորառին Ազգին եւ Սահմանադրութեան համար։ Մոյն Նկատութերէն ստիպեալ կիշխեմ առաջարկել թէ՝ Ընդհանուր ժողովը հեղինակութիւն տայ իր Դիւանին դիտողութեանց տեսութը մը ունենալու, որոյ մէջ նըշանակուին վերաբնելի դատապահ յօդուածները ու յօդուածը դրամադրութիւնները, նմանապէս եւ պատուէր տայ Արքազան Նախադաշին միմնորդութեամբը ազգային ամէն ժողովներուն թէ՛ Թաղական ունի թէ՛ Գաւառական, որ իրաքանչիւրն իրենց Դիւանին մէջ նոյն դրամադրութեանը հետեւին։ Երբ վերաբնենութեան Յանձնածողութը մը կազմուի, Սրբազն Նախագահը նոյն տեսրենը բերել տայ ամէն ժողովներէն եւ ամէնը մէջէն կիրեալ ծրարով աւանդէ վերաբնութեան Ցանձնածողովին։

Դիտողութեանց տեսրին մէջ յօդուած մը նշանակելը սա պայմանը պէտք է ունենայ։ Եթէ ժողովականի մը կազմէն առաջարկուի այն վերաբնելի մասը, ժողովը զանի Նկատողութեան առնելու համար պէտք է գոնէ երկու ժողովական ալ հաստատեն նոյն առաջարկութիւնը։ Այն առնեն զանի ժողովը քննութեան կառնէ եւ եթէ վերաբնելի դատէ, դիտողութեանց տեսրին մէջ անցնելը կորոշէ ու կը յանձնէ իր Դիւանին։ Դիւանին պարտաւորութիւնը պիտի ըլլայ նոյն դիտողութեան վերաբերեալ կարեւոր պարագաները զանց չընել, յօդուածին գործադրութիւնը ինչ կերպ դժուարութիւններ յարուցած ըլլալը եւ ինչ կերպով փոփոխութիւր օրոշուած ըլլալը տրուած պատճառաւատնութիւններով մէկտեղ նշանակել, դիտողութեան տիրոջ եւ հաստատողներուն առնենովը, նիստին թթականովը եւ այլն, որպէսի ժամանակին վերաբնիչը վերաբնեն նոյն նստին ներկայ էղածի պէս եւ փորձա-

ռութիւնը իրենց գլխաէն անցածի պէս կարենան առաջնորդել իրենց դիտողութիւնը։ Այսպէս երթալով երթալով Սահմանադրութիւնը կը կատարելագործի իր գործադրութեան շրջաններուն մէջ, Ազգին պիտոյին եւ ժամանակին բերմանցը համաձայն։

Մեզի կերեւայ թէ այս առաջարկութիւնը փիմարանութիւն չի վերցնէր։ Սահմանադրութիւն ջջրոյ, այսինքն վերապէնութեան յօդուածին պատուիրին համաձայն եւ անոր զորդադրական արամանդրութիւննէ։ Ուստի ժողովը կրնայ այս՝ կամ մասնակունիք կամ մերժել, իսկ եթէ կարծէ թէ վիճարանութեան տեղի կայ, ասոր վրայ ժամանակ շանցունելու համար ետքի կը մըգնէք այս խնդիրն եւ կանցինք այս օրուան խնդրոց կարգին։

ԱԿՐՈՂՏԵԿՆ. Ս. ԷՅ. — Ռուսինեան Եֆինոփի կառաջարկէ որ ժողովը այս կամ մը ժողովով ընդունի կամ մերժէ իր առաջարկութիւնը առանց փիմարանութեան։ Եթէ ժողովը կարծիք պիտի տայ, ուրեմն վիճարանութեան տեղի կայ։

ՌՈՒՍԻՆԵԱՆ Դ. ԷՅ. — Ես ալ մինեւնոյն բանը հարցի ժողովոյն։ Եթէ ժողովը վիճարանուի կուզէ, ետքի ձգենք խնդիրը։ Իսկ եթէ հարց չի տեսնէք վիճարանութեան, հիմակուց կրնայ որոշել։ Դարձեալ կը հարցընեմ ժողովին, ի՞նչպէս կուզէ ընել։

Ընդհանուր ժողովը առանց վիճարանութեան էնդունէ ամքողը առաջարկութիւնը գրեթէ միաձայն հաւանութեամբ։

2

ՌՈՒՍԻՆԵԱՆ Դ. ԷՅ. — Այս առաջարկութիւնը ընդունուած է անցնինք օրուան խնդրոց կարգին։

Այս օրուան խնդրոց առաջինը՝ ԱՌԵՄԻՆ ուղարկուած է։ — Տիսոց խնդրոյն վը-

բայ երկու անգամ է նիստ կընէ Ընդհանուր ժողովը ու չի կրնար դժբաղդար գոհացուցիչ արդիւնք մը ձեռք բերել։ Ասոր պատճառները չենք ուզեր քննել։ Դիւանը պարտք կը համարի իրեն սա միայն յայտնել ժողովին թէ՝ մինչեւ ցարդ մատուցուած կրկին տեղեկագրաց ընթացքին հետևելով, անկարելի պիտի ըլլայ ժողովին այս խնդիրը լուծել եւ թէ ուրիշ կատարեալ տեղեկագրի մը սպասելու, ուրիշ որ կապաէլ, յոյը կորելով՝ Դիւանը ինքնին յանձն առաւ ոչ թէ նոր տեղեկագրի մը պատրաստել, այլ խնդրոյն լուծանալու հանձնելու փափաքով, ժողովին աշխատութիւնը իշխացնելու, եւ վիճականութեածոց բնական կարգ մը տալու դիսաւորութեամբ խնդրոյն գլխաւոր իշխանութը սերտելով զանենք մի առ մի ժողովին քննութեանը մատուցանել, կը կրկնեմդարձեալ, Դիւանը հոս ո՛չ թէ իրը յանձնաժողով կամ մասնաժողով կամ տեղեկարքի պէտքը կը ներկայանայ, տեղեկագրի մը կամ ծրագրի մը ձեռքը ո՛չ. այսպիսի պաշտան մը ժողովին կողմէն յանձնուած չէ իրեն, այլ իրեւ Երեսփոխան վէճի տակ եղող խնդրին վրայ Դիւանին անդամները իրենց դիսաւորութիւնները կը ներկայացնեն, եւ ըստ հարկին կը պաշտպանեն նոյն դիսաւորութիւնները Երեսփոխան, գէմքով։

Այս հարկաւոր ծանօթ ութիւնը ժողովին տալը և օրքը, անցնինք խնդրոյն քննութեան որուն փայ ժողովին ներողամիտ ուշադրութիւնը կը խնդրէ։

Տրց տեղեկագրի իրենը աչքէ անցունելէն եաքը Դիւանը գիտեց որ, տուրքին ինչ ըլլաւը հասկնալու համար՝ նախ քանի մը ըսկը ուղարկունք պէտք է ընդունիլ, առանց որոց անկարելի պիտի ըլլայ որոց խնդիրը լուծել, Առաջ ոչշամփուտ տնտեսագիտացմէ ընդունեածք քանի մը զլիաւոր սկզբունքը հիմքանեց իր քննութեանը ու անզով համբայ եւ լուս իր դիսաւորութեանց մէջ։ Ահաւասիկ այս սկզբունքներն։

* * ՍԱԶԲՈՒՆՔ — Տուրքը արդար եւ օրինաւոր ըլլաւը համար պէտք է վճարողին կարողութեանը վրայ չափուած ըլլայ եւ ո՛չ թէ պահանջողին պիտոյիցը վրայ. հետեւաբար ծախքը սահման պիտի ունենայ վճարողին կարողութիւնը. (Այս սկզբունքէն կը ծագին տրց բաշխումն եւ ծախուց սահմանը)։

Բայց ուրիշ պահանջած ծախքն է. ծախքն հանդանակութեամբ կը վճարէ ընդհանուրը. ուստի ընդհանուրին վրայ հարկագրեալ պարտք մնէ, եւ ոչ թէ կամաւոր նուէր։ (Ասկէ կը ծագին պահանջանան իրաւունք եւ վճարման պարտաւորութիւն)։

Բայց ուրիշ պահանջանան մեկնաւթեան կարօտ չէ, բայց ճշմարիտ ըլլաւը աւելի աչքի կը զարդէ հանդանակով հացիերցիթի մը օրինակին մէջ։ Ենթագրունք թէ բոլոր առ տականին մէջ ժողոված բազմականք հացիերոյթ մը կազմել ուղենք մենք մեզի սեղանատան մը մէջ եւ մեր կարողութեանը համեմատ ոյսքան դուրս չեն սեղան մը ապարենք ։ Երբոր ճաշին վերջը սեղանավայրութեամուց ցուցակը մեզի ներկայացնէ, մենք հանդանակով այդ գումարը կը վճարենք որ մէր կերած հացին գինն է. ո՞վ մեր մէջն էն կիշչէ ըսել թէ՝ այդ գումարը պարտք չէ, այլ նուէր մէկ կամ պարգև զրոյն կը ներկայացնաւ կիշչին։ Ահա ճիշտ այս օրինակին նման է Ազգային Ընդհանուր տուրքը։ Ընդհանուրին համար ծախքը մը կայ, ընդհանուրին պարտքն է զանի վճարել։ Ահա այս սկզբունքին կը ծագին պահանջելու իրաւունք Ազգային Վարչութեան որ սեղանապետին պէս ցուցակը ճեռքը կը ներկայանայ, եւ վճարելու պարտաւորութիւն ազգայնոց, որոնք հանդանակողին կը ներկայացնեն։ Տուրքին չութիւնը այս սկզբունքին գուրս նկատելը՝ անել հետեւանքներու հանդիպել ուղել է։

Բ. ՍԱԶԲՈՒՆՔ — Տուրքը արդար եւ օրինաւոր ըլլաւը համար պէտք է վճարողին կարողութեանը վրայ չափուած ըլլայ եւ ո՛չ թէ պահանջողին պիտոյիցը վրայ. հետեւաբար ծախքը սահման պիտի ունենայ վճարողին կարողութիւնը. (Այս սկզբունքէն կը ծագին տրց բաշխումն եւ ծախուց սահմանը)։

Բայց ուրիշ պահանջանան պարագայ կենթադրէ վճարողին ու պահանջողին մէջ. իւրաքանչենն վը, իւրաքանչենն էր,

եւ անհարոց : Կարողութենէն վեր տուրք վճարող ըլլար եւ պահանջելը իրաւունք չի մանել է : ուր պահանջելու իրաւունք չի կայ, հոն վճարելու ալ պարտաւորութիւնը ըլլար : Խոկ կարողութենէն վար վընարել ուղղով սփոտի դիտայ որ իւր հանդականին մէկ մասը ուրիշները պիտի վճարեն . այսպիսին իր խորհին գատապարտեալ է : Դրամական մասին անկարող անձինը կրնան ըլլալ . անոնցմէ տուրք պահանջելու իրաւունք չի կայ, որովհետեւ կարողը թիւնը այն գետինն է որոյ վրայ սփոտի սահմանութ արոց բաշխումը . արդ՝ ուր կարողութիւն չի կայ՝ հոն գետին չի կայ, ի՞նչ բանի վրայ սփոտի հիմնուի տուրքը . ուստի հոն տուրք ալ չի կայ, ուստի անկարողը օրինաւորապէս ազատ է տուրքին : Ասի աղքատին հանգանակն է . այսինքն կերած հացը զոր կարող անձինք իրենց հանդանակին վրայ բաշխելով կը վճարեն եւ այս ալ բարյոյական պարտք մ'է ընկերսիրական օրէնքէ հարկադրեալ :

Գ. ՍԿՂԲՈՒ Ք — Տուրքը ծանր ըլլալու համար պէտք է որ բայ կարի դիրութիւն արուի վճարողին, ուրիէ կը ծագի եւ փախադարձ դիրութիւն առնազին : (Ասկէ կը ծագին վճարման կամ հաւաքման եղանակը :)

Բ-Հ-Դ-Դ-Շ-Ա-Ն- ։ — Անկարօտ, բայց իւր տեղը կը բացատրեմք :

Դ. ՍԿՂԲՈՒ ՆՔ — Տուրքը արդարացեալ ըլլալու համար պէտք է որ անոր արդիւնքը խմասուն խնայութեամբ իր յատկացեալ նպատակին ծառայէ, եւ ոչ ոք կարենայ զանի անկէ խոտորմէ : (Ասկէ կը ծագի եւ մտական մատակարարութիւն :)

Այս սկզբունքն ալ վեր բացատրութիւնը իր տեղը կը գտնէ :

Ահա ասոնք են այն սկզբունքները՝ որոց վրայ հիմնել կարծեցինք մենք մեր դիտութիւնը արոց խնդրոյն մէկ, եւ զանոնք արժան դատեցինք, յառաջազոյն բացատրել մողովին, որուն զի ժողովն ալ եթէ ընդու-

նի սոյն սկզբունքը, այն սկզբանց փորձաքարին զարնելով դատէ մեր դիտողութիւնը :

Սկզբունքը ընդունելին եւոքը տրոց տեղեկաբիները դարձեալ աչքէ անցունելով դիտենինք որ քննելու կտտերը քանի մը տեսակ էին : Նախ այն կտտերը որոնք ուղղակի կերպով ընդհանուր տուրքի մը հաստատութեանը կը վերաբերին : Մրկորոդ, այն կտտերը որ առաջարկի արոց կը վերաբերին : Այս կտտերէն որը յախուց քննութեանը կը վերաբերին : Այս կտտերէն որը յառաջարկի արոց է քննել, որը մէտքը պէտք է որոշէ ժողովը : Նոտիինները երկրորդական կտտերն են եւ առաջններէն պիտի րզիմն : Իսկ առաջնները՝ այսինքն օրինասոր տուրքի մը հաստատութեան վերաբերեալներն իրենց տրամարանական առաջնութենէն զատ՝ իրենց կարեւորութիւնը բոլոր ազգայնոց ուշնուակարութիւնը դրուած են այսօր :

Այս կտտերը խնդրին մէջ տրոց բաշխումն ու հաւաքումն են, որոնցմավ կը հաստատուի տուրքը : Երբ ընդհանուր ժողովը կուզէ այսօր տուրքին հաստատութեան խնդրի լինցունել, մէզի կը թուի որ պէտք է նախ այս կտտերուն քննութենէն սկսի ու այս կտտերն որոշէ եւ ահաւասիկ ի՞նչ պրոտակուներով :

Երբոր ընկերութեան կամ Ազգի մը մէջ օրինաւորապէս հաստատուած տուրքի մը յառաջադրոյն օրինակը չի կայ եւ առաջնն անդամէ է որ տուրք պիտի հաստատուի, այն Ազգին համար որոշելու առաջնն է կտտերը խնդրին մէջ Ազգին դրամական կարողութիւնը զիտնան է : Այսն կարողութեան վրայ սփոտի շափէ իր պիտոյքը եւ բայ այնմ պիտի ընդարձակէ կամ սկզբէ իւր ծափաքը, վերջապէս նոյն կարողութեան ներածին շափէ պիտի բանակ իւր Պէտքն :

Ահա այս պարագայիս մէջ կը դանուի այսօր մեր Ազգը, եթէ այս կարողութիւնը արդէն գիտուած ըլլար, եթէ տուրքն արդիւնքը անցեալ արաւունէ ցուցուած ըլլար թէ քանի հարիւրի կը հասնի ազգային կարողութիւնը, ներելի էր այսօր ենթագրել

թէ այս տարի ալ գրեթէ նոյն արդիւնքը պիտի տեսնուէր անզգալի կերպով քանի մը հարիւր վեր կամ քանի մը հարիւր փառ այն ատեն իրաւ առաջին կէտ՝ պիտոյից քբննութիւն ու հետեւարար ծախուց ասկմանում կըլլար հասոյթից ներած չափովը, եւ եթէ հասոյթը չի բաւէր, հնար էր ազգային կարողութեանը վրայ հարիւրին որքան աւելցնել կարելի է նէ աւելցնելով քանալու ծախուց փոխարէնը գտնել, եւ եթէ ասով ալ ջրաւէր, մնացածին համար հասոյթի ուրիշ ազրիւր մը փնտանել ու զանի գտնելին ետքը բանալ, կամ կարելի եղածին չափ միայն ընդարձակել նոյն ծախոք։

Քանի որ ազգային դրամական կարողութեան սոսկ ենթադրութիւն միէ, քանի որ Պէտքէն այս հիմնական կէտ անձնութ կէտ միէ, միւս բոլոր կէտերը որոնք ասկէ պիտի ծագին՝ անձնութ կը մնան. մաթիմաթիքակէս յայտնի է որ անձնութ կէտերէ ծանօթ կէտ մը շնորհագրուիր: Ի՞նչ պէտք է այս կէտը ի ծանօթութիւն բերելու համար: — Տրոց բաշխումն ընելու է:

Տրոց բաշխում

Աւդղակի արոց մասին ազգային դրամական կարողութիւնը արոց բաշխմամբ կը յայտնուի:

Ի՞նչ պէտք է արոց բաշխումը ընելու համար: — Երկու բան. առ-ս-ի եւ բարեկանութեան աստիճանաց ցուցակ մը. երկրորդ՝ իշխանութիւն մը որ ազգային կարող անձնաց իւրաքանչւրը նոյն ցուցակին մէջ դասաւորէ:

Առաջինը սոսկ բաժանում մ'է, զոր տեղեկագիրներն ըրած են, բայց անոնց ըրած բաժանումը խիստ մեզմ ըլլալին զատ կարողութեան աստիճանը ասկմանեալ է մէկին մէջ 500ի և միւսին մէջ 1000ի իրերեւ բարձրագոյն աստիճան. բայց մեզի կերեւայ թէ ազգային անշատներու մէջ անտարակոյս 500 դրչէն եւ 1000 դրչէն ալ աւելի առուք

տալու կարող անձինք կը գտնուին, թէւ այսպիսեաց թիւը քիչ ըլլայ այսօր, թէ որ այսօր ալ չի գտնուի, օր մը կրնայ դանութիւն ասանկ ըլլալը տեղեկագիրներն ալ կը խօստովանին եւ նոյն գտնմարէն աւելի առուածը կուզնին իրերեւ նուէր ընդունիլ. ըսել է ըսկըրան մէջ սիսալած են, տուրբը՝ որ անհրաժարելի է ու հաշուի կուգայ՝ չփոթելով նուէրին հետ որ առատաձեռնութիւն մ'է եւ հաշուի չգար և արդարեւ ի՞նչ հարկ կայ ըսելու եւ ի՞նչ իրաւագր կրնայ ըստիլ անհատի մը թէ այս ի՞նչ զումարէն վեր տուրք տալ ըլլար, եւ եթէ տալ ալ ուզն, աւելին չէ թէ իրերեւ տուրք այլ իրերեւ նուէր կրնամ ընդունիլ:

Ցուցակին այս կէտը այնչափ պարզ է որ պատճառաբարութեան տեղի չիկայ ևւ ամէն որու որ այսպէսի առաջարկութիւն մը ըլլայ, խկոյն պատահանը կուտայ: Սոյն դիտուցութիւններով հարկաւոր գատեցինց անձեկագրաց առաջարկած ցուցակը փոփոխելու և նախ աւելի ընդարձակեցինք 40ը աստիճանը 20) աստիճանի հանելագ, որպէս զի գաւառութիւնը դիւրին ըլլայ: Երկրորդ՝ բարձրագոյն զամ մ'աւելցուցնեք առանց բաժանման աստիճանի, որ 3000էն մըր հազարով կրնայ անուահման ելնել, որպէս զի աւելի հարուստները կարենան հուն իրենց կարողութեան աստիճանը գտնելու երրորդ՝ հազարաւոր դաս մը որ 3000էն մինչեւ 4000 վար ի՞նալով կինդ աստիճան կը պարունակէ: Զորրորդ՝ հարիւրաւոր դաս մը որ 900էն իջնալով մինչեւ հարիւր ինն աստիճան կը պարունակէ: Հինգերրորդ՝ տասնաւոր դաս մը որ 90էն վար մինչեւ 42՝ կինդ աստիճան կը պարունակէ:

Մենք այս ցուցակը ժողովին քննութեանը կը ներկայացնենք, որպէս զի ժողովը միւս ցուցակիներն ալ բազգատելով եւ արժան դասուած փափոխութիւնները ընելով իւր որոշումը տայ ցուցակներուն վրայ, որով բաշխման խնդրին Ա. կէտը լուծուած կըլլայ: Եւսոյ կրնանք անցնիլ Բ. կէտին որ գասաւորութիւն է: Աւսափ նախ ցուցակը

կը գնեմ վիճաբանութեան . Երեսփոխան է-
Փէնահեներէն ցուցակին վրայ խօսք ուղղվե-
րը թող հրամմեն :

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Նախ եւ առաջ
դիտել կուտամ թէ անկանոն է որ Ատենա-
պետը առաջարկութիւն մ'ընէ եւ այն առա-
ջարկութեան վրայ ինքն ալ խօսի առանց
աթոռէն վար ինչելու : Երկրորդ, այսպիսի
առաջարկութիւն մը պէտք է տպուած եւ
շրաբի մ'առաջ Երեսփոխանաց զրկուած
ԸԱՀԱ :

ԱՏԵՆԱՊԵՏ — Ուրիշ խօսք ուղղ կա՞յ :

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Ես չի մնցուցի
իմ գիտողութիւններս : — Գանք համա նոյն
իսկ Դիւնին ներկայացուցած դրութեան
վրայ . իրա է որ ազգի մ'ալ չի համացայ,
բայց ինչ որ կրցայ համենալ նէ անոր վրայ
պիտի խօսիմ :

Ինձի կուդայ թէ առանկ դրութեան մը
վրայ վիճաբանելէն առաջ լինդհանուր ժողով-
վը պէտք է որ տուրքը հաստատէ Ազգին
ստիպողական վիճակը նկատելով : Նախ՝ այս
տարուան տուրքը գալ տարի ժողովուի եւ
այս տարունէ միայն թերհաչի առնուի .
ասոր համար ալ Արբաղանին Նախագահու-
թեամբը Յանձնաժողով մը կազմուի, որ թա-
ղական ցուցակները առջեւը առնելով ըստ
այնու եւ իւրաքանչիւրին ենթադրեալ կա-
րողութեանը համեմատ թերհաչիւ ժողովէ :
Միանդամայն Քաղաքական ժողովը Յանձնա-
ժողով մը պիտի կազմէր Ազգին պիտոյըը ո-
րոշելու համար . այն Յանձնաժողովը պէտք
է կազմէ, որուն աշխատութիւնը պիտի ա-
ռաջնորդէ Ազգային օրինաւոր տուրքին
հաստատութեանը : Կառաջարկեմ որ իմ ա-
ռաջարկութիւնս անմիջապէս քուէի դրուի :

ԱՏԵՆԱՊԵՏ — Ուրիշ խօսք ուղղ կա՞յ :

ՕԾԱՆ Գ. ԷՅ. — (Առենադպիր) Երեւ-
Ատենադպիր մէկ քանի բացատրութիւններ

պիտի ուղեմ Սէրվիզէն էփէնտիկն . իր ը-
սածները աղէկ մը չի հասկցայ, բայց թէ որ
իմ հասկցածիս պէս են, հակասութիւն մը
կը գիտեմ :

Ատենապետ Ռուսինեան էփէնտիկն վե-
րացնութեան համար ըրած առաջարկու-
թեան վրայ ըստ թէ որովհետեւ ժողովը
կարծիք տալու հրաւիրուած է, պէտք է որ
վիճաբանութիւն ըլլայ . հմատ շատ աւելի
ծանր խնդրի մը համար : Տուրքի խնդրին
համար կըսէ թէ՝ Ազգին ստիպողական վի-
ճակը նկատելով, պէտք է որոշել առանց
վիճաբանութեան : Ասկէ զատ Յանձնաժողով
մը կառաջարկէ Սրբազնին Նախագահու-
թեամբը, որ իւրաքանչիւրին կարողութեա-
նը համեմատ թերհաչիւ պիտի ժողովէ այս
տարուան տուրքին՝ որն որ գալ տարի պի-
տի հաստատուի :

Կարծեմ երբ իւրաքանչիւրին կարողու-
թիւնը որոշուած ըլլայ, ազգային տուրքն
ալ գրեթէ որոշուած կըլլայ . այն տան ինչէ
հարկ կայ կրկին գործողութեան, Նախ թեր-
հաչիւ առնել եւ ետքը լրացնել առուրքը :
Այս կէտերը մութ երեւցան ինձի Մէրփիէն
էփէնտիկ ըստածներուն մէջ եւ որպէս զի որ-
խալ համացած չըլլամ եւ սիստ շարժանա-
գրեմ, կը խնդրեմ որ բացատրէ :

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Իմ գրութիւնս
խնդրոյն օրինաւորապիւ լուծմանը կը նը-
պաստէ : Մէկ կողմէն Յանձնաժողովը մը կա-
ռաջարկում որ Ազգին պիտոյքը որոշէ, միւս
կողմէն ուրիշ Յանձնաժողովը մը՝ որ Ազգին
կարողութիւնը որոշէ եւ միանդամայն Ազգին
ներկայ պիտոյքը գո՞ն ընելու համար իւրա-
քանչիւրին կարողութեանը համեմատ թեր-
հաչիւ առնէ ազգային տուրքին : Ասանկով
մէկ քանի բան մէկտեղ ձեռք բերած լրամ-
նախի օրինաւոր տուրքի հաստատութիւնը
որ ժամանակի եւ ուսման կարօտ է, երկ-
րորդ՝ Ազգին ստիպողական վիճակին դար-
մանը : Ուստի կը խնդրեմ որ իմ առաջար-
կութիւնս քուէի դրուի :

ԱՏԵԽԱՊԵՏ — Աւրիշ խօսք ուզող կայ։

ՊԵՏԼԵՐԵԱՆ Յ. ԱՂԱ — Երր ազգային
մը որոյ կարողութեան չափը որոշուի Ազգին
կողմէն, բայց ետքը տալ չուզէ նէ, իրեն
համար որոշած տուքը, այնպիսոյն հա-
մար ի՞նչ պիտի ընէ Ընդհանուր ժողովը։

ՍԻՒՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ — Տուքը որոշե-
լու համար էն առաջ պէտք ըլլալիք բանը
Ազգին կարողութիւնը որոշելն է. ասոր հա-
մար ալ Բազարական ժողովին կողմէն կազ-
մուած Յանձնաժողովը արդէն հաշիւ մը
ցոյց տուած է որ բաւական պէտք է համար-
ուի իրեն ճենճհաս անձանց կողմէն եղած
եւ Ընդհանուր ժողովով ընդունուած։

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ — Յանձնաժողովին
տեղեկագիրը Ընդհանուր ժողովով ընդուն-
ուած չէ, Ընդհանուրական Ընդհանուր ժո-
ղովը ամէն բան ենթադրութեան վրայ կիր-
ենուած գոնելով այն տեղեկագրին մէջ եւ
նոյն ենթադրութիւնըն ալ առանց քննու-
թեան եւ առանց պատճառի ենթադրու-
թիւններ ըլլալով, անբաւական դատեց տե-
ղեկագիրը եւ վերաֆննութեան յանձնեց։

ՍԻՐԱՒԶԵՆ Ս. ԷՖ. — Միւրինեան Յով-
հաննէս ազգային ըստած ալ չիտակ է, Նէվ-
րուզ Յօվակիմ Ալայինն ալ, Յանձնաժողովի
տեղեկագրին մէջ Ընդհանուր ժողովը մէկ պահան մը գտաւ։ Ազգին պիտոյքը օրինա-
ւորապէս քննութեան առնուած չէր, եւ ա-
սոր քննութիւնը յանձնեց Յանձնաժողովի
մը զոր պիտի նընթէր Բազարական ժողովը։
իսկ այս տարրուան տուքին օրինաւորապէս
հաստատութիւնը գալ տարրուան ձգեց։

ԱՍԼԱԽԵԱՆ Ս. ՊԵՏ. — Մուրինեան Յով-
հաննէս ազգային ըստած չիտակ է ըստ բացա-
արութեան Աչրպիչէն էֆէնտին Բազարա-
կան ժողովը եթէ ուշացուց Ազգին պիտոյքը
քննելու եւ որոշելու նոր Յանձնաժողովով մը

կազմութիւնը, պատճառը այն է որ մինչեւ
հիմայ չի կրցաւ իր ամրողջութիւնը գտնելու
եթէ երբէք ամրողանայ, այն ատեն այս
պարտաւորութիւնն ալ պիտի կատարէ։

ԱՌԻՍԻՆԵԱՆ Յ. ԷՖ. — Աչրպիչէն է-
ֆէնտին պատասխան պիտի տամ: — Աչր-
պիչէն էֆէնտին բոլոր գիտութիւնները
մեր առաջարկութեան առջևը առնելու եւ
արոց խնդիրը Դիւանին զիտողութիւնները
առջևէն խուսափելու տալու համար էր, թէ-
եւ ըստածներուն մէջ միակ մէկ բան մը կայ
ընդունելի, այն է Ատենապետութիւն ընել-
եւ միանգամայն վիճարանութեան մէջ մրտ-
նել. ասի միշտ անհանոն է օրինաւոր ժողո-
վի մը մէջ։ Աւստի կը հրաւիրեմ Երեսփո-
խանաց երիցագոյնը՝ Եազուալ էֆէնտինին՝ որ
գայ Ատենապետ բազմի, վասն զի ես չեմ
ուզեր խոսելու իրաւունքս Ատենապետու-
թեան պաշտօնին զոհել։

ԱՅՐՎԻԶԵՆ Ս. ԷՖ. — Թո՛ղ Օտեան է-
ֆէնտին կամ Մափայէլեան էֆէնտին Ատե-
նապետ բազմի։ Ես մենէ ազէկ գիտեմ Դի-
ւանական կանոնները. կանոն է որ Դիւանին
որ եւ է մէկ անդամը կրնայ Ատենապետու-
թիւն ընել երբ որ եւ է պատճառաւ թա-
փուր մեայ Աթոռը։

ԱՌԻՍԻՆԵԱՆ Յ. ԷՖ. — Ատենապետին-
ը Ատենապետութիւն չեն կրնար ընել, ասի
ամէն կանոնի դէմ է։ Օտեան էֆէնտին ալ,
Մափայէլեան էֆէնտին ալ գործ ունին Դի-
ւանին մէջ։ մէկը՝ ըստած խօսքերը պիտի
արձանագրէ, միւրը՝ խօսք ուզողները իրնց
կարգաւը պիտի նշանակէ եւ այս պաշտօնին
որն ալ չի կատարուի, անկարելի կըլլայ Ատ-
ենաց շարունակել։ Աւստի կը հրաւիրեմ Եա-
զուալ էֆէնտին՝ որ գայ Ատենապետութիւն
ընէ եւ ես իշեամ Աթոռէն։

Եազուալ էֆէնտին չի գոր. Աչրպիչէն
էֆէնտին իր ըստածին վրայ կը պնդէ։ Ուռ-

սինեան կիէնտին կը պարտաւորի իր պաշտօնը շարունակել, միանդամայն կը շարունակէ իր պատասխանն առ Աէրվիչն էֆէնդին:

ՈՌՈՒԽՆԵԱՆ Ա. ԷՅ. — Աէրվիչն էֆէնդինը երկրորդ գիտողութիւնը նոյն իսկ մեր գիտողութեանց վրայ է եւ կուզէ որ, որպէս զի ժողովը կարենայ մահկ ընկել, առաջուց տպուած ըլլան մեր ըսելիքներն եւ Երեսոփոխանաց շաբաթը մը առաջ զրկուած: Ասոր կը զարտանանք եւ գիտենք թէ ո՞ր առանքէ ի վեր եւ ո՞ր տեսակ ժողովներու մէջ կանոն է որ արդէն բացուած եւ երկու երեք նիստի մէջ մինարանութիւնը շարունակուած բնագրի մը վրայ ժողովականք իրաւունք չունենան բերնու կամ զրոյ գիտողութիւնը ընկերու բայց միայն երր որ վեալ ըլլայ ու առաջուց ըլլար ժողովականաց դրկուած: Ուստի շեմ կընար հաւատաւոր Աէրվիչն էֆէնդին անկեղծութեամբ ըլլած ըլլայ այս դիտողութիւնը: Գանձ բուն խնդրին վրայ ըբած զիտողութեանը:

Աէրվիչն էֆէնդին կառաջարկէ գալ տարի հաստատել այս տարուան տուրք եւ առանք որոշած է, կըսէ, Ընդհանուր ժողովը՝ Ընդհանուր ժողովին ասենազրութիւնները կարգացուեցան, ասանկ որոշում մը չէ տեսնուեցան մէջը: Եթէ մոռցուած էր, ոգէտք էր գիտողութիւնը ըլլար երեսոփոխանաց կողմէն: Դիտողութիւն չեղաւ, ուրեմն երաւունք ունիմք հաւատաւոր որ ասանկ որոշում մը չէ եղած:

Ես կը կարծէմ որ այսօր տուրքի խընդիրը որոշել կարենի է: Արդէն երկու տեղերազիր կան մատուցուած այս խնդրոյն վրայ Ընդհանուր ժողովին, երկու տեղեկագիրներն ալ պակասաւոր զանուած են: խնդրի մը ուրացելու համար, մանաւանդ այսպիսի կացեւոր խնդրի մը համար, նախ ընդհանուր կերպով սկզբունքները պէտք է ընդունիլ եւ այն սկզբանցը համեմատ լուծել խնդրը: Այս հոգք Դիւանը իր վրայ առաւ եւ ցուցաց այն սկզբանքները, այն ատեն գիւրին

կըլլայ նաեւ ընդունիլ բաշխման եւ հաւաքման դրութիւնները զոր հետզհետէ պիտի առաջարկեմ ժողովին: Աւստիք պէտք է այս կէտերը վիճաբանութեան ներքեւ ձգել եւ անոնք որ խօսիլ կուզեն, այս կէտին վրա պէտք է որ խօսին:

ԱԷՐՎԻՉԵՆ Ս. ԷՅ. — Ատենապետ էֆէնդինին անանկ դրութիւն մը հաստատել կուզէ որ եթէ ընդունուի, շատ վասակար կրնայ ըլլալ. ինչ որ ատենազրութեան մէջ յիշատակուած չէ, իբրև չեղած կուզէ ընդունիլ: կրնայ ըլլալ որ ատենազրութեան մէջ բան մը մոռցուած ըլլայ, ատիկայ ըսկ չէ որ չէ եղած, երբ Ընդհանուր ժողովին մեծագոյն մասը եղած ըլլալը կը հաստատէ, անիկայ իբրեւ եղած կընդունուի: Ես կը պնդեմ թէ առուրքի հաստատութիւնը դայ տարուան թողած է Ընդհանուր ժողովը:

ՈՌՈՒԽՆԵԱՆ Ա. ԷՅ. — Ինձի համար ատենազրութիւն մը Ընդհանուր ժողովին ընդունուելին ետքը ո՞չ որ իրաւունք ունի զանի սրբագրելու: բնաւ' ժողով մը չիկայուր այս դրութիւնը ընդունուած ըլլայ նրա տարակայս մը լլայ, ատենազրութիւնը կը լուծէ նոյն տարակայսը: — Ես կիմա ժողովին կը հարցնեմ, այս տարուան տուրքը այս տարունէ կուզէ հաստատել, այս' կամ ո՛չ:

ԱԷՐՎԻՉԵՆ Ս. ԷՅ. — Կը պնդեմոր այս խնդիրը որչուած է:

ՈՌՈՒԽՆԵԱՆ Ս. ԷՅ. — Ի՞նչ, տուրքի խնդիրը լուծո՞ւած է:

ԱԷՐՎԻՉԵՆ Ս. ԷՅ. — Մէկ մասը լուծուած է, մէկ մասը չէ լուծուած: Ընդհանուր ժողովը որոշած է որ այս տարի կին պարտքը տուրի եւ Յանձնափողով մը կազմուի 1865ին այս տարուան տուրքը հաստատելու համար:

ՆԵՐՄԱՆԻ 8. ԱԴԱ — Ցուրքի խնդիրը բացուելին իվեր երեք նիստ ըրած Բնդհանուր ժողովը՝ առաջին նիստին մէջ, ուր մեծագոյն մաս կար, Յանձնաժողովին տեղեկադիրը ներկայացաւ եւ պակասաւոր գլուխութելով գարձեաւ Քաղաքական ժողովին դրկանցաւ։ Երկրորդ եւ երրորդ նիստերուն մէջ Քաղաքական ժողովին տեղեկադիրը ներկայացաւ, բայց այս երկու նիստերն աւ թերի եւ անբաւական նիստեր էին, ի՞նչզգիս կրնայ տուրքի վրայ օրինաւոր որոշում եղած ըլլալ։ Անսոտի այս երկու տեղեկադիրներն ալ եւ բոլոր տուրքի խնդիրը դեռ վիճաբանութեան տակ է եւ անհնար է բան մը օրինաւորին որոշուած սեպուի։

ԱՎԱՍԱՆԱՆ Ս. ՊէՏ. — Որովհետեւ Քաղաքական ժողովին կը վերաբերի տուրքի վըրայ տեղեկադիր տալ, պէտք է որ Քաղաքական ժողովին տեղեկադիրը վիճաբանութեան դրուի։

ԱԴԱԲՈՒ Գ. ԷՅ. — Երեք անգամ է որ Բնդհանուր ժողով կը հրաւիրուի եւ հազի այսօր կրցաւ օրինաւոր թուով գումարութիւն, ժամանակին տուղ է, վիճաբանութեամբ պէտք չէ որ անցնինք։ Երկու տեղեկադիր կայ Ընդհանուր ժողովին մատուցուած՝ մէկը մեր Յանձնաժողովին տեղեկադիրը, միւսը Քաղաքական ժողովին տեղեկադիրը, այս երկու տեղեկադիրները իրարու հետ բաշդատելով կը գտնենք որ մէկը ազգային ժախուց ու հասութից մէջ սարեկան բաց կը դնէ 350,000 դրւ. եւ այս գումարին կը վերածէ ազգային տարեկան տուրքը, միւսը 800,000 դրւ. կը հանէ, ևս իմ խիզնովս կը վկայուի որ 400,000 դրւ. էն աւելի ստաք ժողովը Ազգէն անկարելի է, ասիս պէտք է որ այս կէտի վրայ Ընդհանուր ժողովը իր կարծիքը յայտնէ. 400,000 դրւ տարեկան տուրքը կը դնէնի, չէ նէ 800,000 դրւ. Երկրորդ, տարեկան թիւնը երկու տեղեկադրաց մէջ բաշխման ցուցակին վրայ է. Քաղաքական

ժողովին տեղեկադիրը մեր գումարները կրկնապատկած է. այս բավարար ցուցակին բուն որը՝ պէտք է ընդունիլ

Այս միջնորդին Ք.՝ կը պոռան վերի կողմէն։

ԱՌԱԽԱՆՆԵԱՆ Ն. ԷՅ. — Հաւաքելի գումարը հոս վճռելով չի յայտնուիր, ցուցակինը գործադրուելին եւոքը յայտնի կուլայ. տուրքը չի հաստատուած բան մը չ'ըլլալ։ Ընդհանուր ժողովին վճիռը ազդայնութեառողութիւնն ոչ կրնայ աւելցնել եւ ոչ ոք նայ պակնծցնել։ Ուստի Ընդհանուր ժողովին այսօրտան ընդիրքը աստիճանու պահպան պահպան որոշելն է։

Երթարով ազմուելը կը շատնայ. Երեսփոխաններէն ունանք Ա. Նախագահին բան մը կը սեն որ անլսելի կը մնայ Դիւանին համար ։

ԱՅՐԱԿԱՆ ՍԱՆՐ. Ս. ԷՅ. — Կառավարիկեմ որիմ առաջարկութիւնս քուէի դրուի։

ԶԱԽԱՐԱՆ ՍԱՆՐ. — (Առ Ակրիլիկն էնէնտի) Բայց Ռուսինեան էֆէնտին իւր խօսքը չի լինցուց, թուշէ որ խօսի։

ՖԵՐՈՒ. Բ. ՊէՏ. — Ռուսինեան էֆէնտին խօսքն արգիլով նրեսփոխանի իրաւունքը կը բահարարէի։

ԱՌԱԽԱՆՆԵԱՆ Ն. ԷՅ. — Կաղաչէմ, ժողովը վայրկեան մը ունկնդրութիւն ընէ որ խօսքս լինցնեմ. անկարելի է ասանկ կարեւունքը ինդիր մը հապճապով լուծել։

ԱՌՈՒ. Ազգական դրա կը բարձրանան. Վ. Է. րի կողմէն Ք.՝ կը պոռան։

ՍԵՐՈՎԱ. Ս. ԷՅ. — Երբ մեծագոյն մասը քուէ, պէտք է որ քուէի դնես, Ատենա պէտք է կարեւունքն էֆէնտի։

ՈՌՈՒՄՆԵԱՆ Ն. ԷՅ. — ՄԵծագոյն մատին քուէ ուզելը դեռ յայտնի չէ : — Ընդհանուր ժողովը կու զէ՞ օրինաւոր տուրք հաստատել, այս' կամ ոչ :

ՓԱՌՈՒՄՆԵԱՆ Ա. ԱՐ.Ա. — Գէտք եղած պումարը օրինաւոր տուրքով կրնայ ժողովը : Գիտած ըլլաք որ եթէ օրինաւոր տուրք չի հաստատէք, ոչ թէ 400,000 դրւ. այլ 100,000 դրւ. ալ չէ կրնար դտնել :

ԱՐԵՎԱԿԱՆ Ա. ԱՐ.Ա. — Օրը կը տարածամբ եւ աւելորդ վէճերով ժամավաճառ կըլլամք . այս ընթացքը շարունակել կարենալու համար Յէսուսին զօրութիւնը պէտք է մեզին որ արեւին ընթացքը դադրեցնենք և բրիգուն շնչառ խնդիրը լացունենք :

ԱՐ.ԱԲ.ՕՆ Գ. ԷՅ. — Ազգին սա վիճակին մէջ ամենին աւելի պէտք եղած բանը տուրքն հաստատելն է : Ընդհանուր ժողովին մէջ ձաներ կարդալով, դիտողութիւններ ներկայացնելով փուլմ տեղը ժամանակ կանցին : Եթէ ձառ խօսիլ պէտք ըլլար, մենք ող կը գրէնք կամ կը թարգմանէինք, գըլք քառունենքուս մէջ ասոր վերաբերեալ գիրքերը շա՞տ : ասոնք բոլորը ունայն վիճարանութիւններ են, պէտք է անմիջապէս քուէի դնել իմ առաջարկածու : Ավ որ կուզէ քուէի գրուիը, թող ուստի ելլայ :

ԺՈՂՈՎԱԿԱՆԱԳ մեծ մասը ուստի կելլայ աշաղակաւ :

ԱՏԵՆԱՊԵՏ — Շա՞տ աղէկ, քուէի պիտի գնեմ: Բայց ի՞նչ բան կուզէք որ քուէի դնեմ:

ԱՐ.ԱԲ.ՕՆ Գ. ԷՅ. — Երկու տեղեկադիրները քուէի դիր : ԺՈՂՈՎը կամ մէկը կընդունի կամ միւսը :

ԱՏԵՆԱՊԵՏ — Իրա՞ւ, ա՞տ է ուզածնիդ : Երկու տեղեկադիրներն ալ ամրողապէս քըւէի դնեմ:

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — Անանկ ընես նէ, զիմարանութիւնը բոլորովին կարճ կըլլայ :

ԱՐ.ԱԲ.ՕՆ Գ. ԷՅ. — Կուզեմ իմանը թէ Առենապետ էֆէնտին ի՞նչ իրաւամէ իմ առաջարկութիւնս քուէի չի դնէր :

ՎԱՐՄ ԿՈՂՄԵՆ ՄԵԿ ՔԱՆԻ ԵՐԵՍՓՈԽԱԿԱՆ ՝ (Առ Աղարօն Գ. ԷՅ.) Ի՞նչ իրաւամէ կուզէք որ Ռուսինեան էֆէնտին չի խօսի : Թուզք որ քուէի չի դրած իր գիտողութիւնները լմացնէ : Անկանոն է խնդիր մը քուէի դնել առանց անոր վրայ եղած գիտողութիւնները լսելու :

ՎԵՐԻ ԿՈՂՄԵՆ ԵՐԵՍՓՈԽԱԿԱՆ ՝ Դիտողութիւն չնեք ուզեր, քուէի զիր, քուէի դիր :

ԱՏԵՆԱՊԵՏ — Ազաթօն Գրիգոր էֆէնտին կուզէ իմանալ թէ ինչ իրաւամէ իր առաջարկութիւնը քուէի չնմ դներ : Առ պատճառով որ կուզեմ նախ իմանալ թէ ինչ է քուէի դրուելիք առաջարկութիւնը : Եթէ Աղարօն էֆէնտի ինքն է առաջարկութեան տէրը, թող հրամէք իր ձեռագրով խմբագրէ իր առաջարկութիւնը, զի իրեւն հեղինակ անդեկագրի, ամենէն աղէկ կրնայ գիտնալ ուզածը :

ԱՂԱԹ ՕՆ Գրիգոր էֆէնտին Դիտանին մօտ կուզայ եւ կը գրէ իր առաջարկութիւնը :

ՎԵՐԺԱՊԷՏ կորոշուի սա երկու կէտերը զատ զատ քուէի դնել :

Ա. Ազգային տարեկան տուրքին գումարը 40,000 զուրուշ. չէնէ 800,000 դրւ. պիտի ըլլայ :

Բ. Բայց այս եւ հաւաքման եղանակները ո՞ր տեղեկադիրն համեմատ կ'ընդունի ժողովը : Բայց այս ժողովին թէ Յանձնաժողովին :

ԱՏԵԽԱՊԵՏ — Հաւաքման եղանակ կայ մի տեղեկագրաց մէջ՝ ևս վիտուեցի բայց չի գտայ:

ԱԴԱԲՈՒ Գ. ԷՅ. — Եթէ բաշխման եղանակ կայ, հաւաքման եղանակ ալ կայ: Կը ցաւիմ որ Ընդհանուր ժողովին Առենապետը մեր տեղեկագրին պարունակած բաշխման ներ հաւաքման եղանակները չդիտէր իրարմէ որոշել:

ԱՏԵԽԱՊԵՏ — Ցաւալին այն է որ տեղեկագրին հաւաքման եղանակ կարծածը ինչ ըլլայլ եւ մանաւանդ հաւաքման եղանակին վրայ բառ մ'անգամ չպարունակելը Զեզի ապացուցանելու: Համար ըրած դիտողութիւննիւ մտիր ընել չուզողները եւ տեղեկագրիները Դիւանին դատաքննութեանը տակին փախցնել ուղղողները նոյն իսկ տեղեկագրին հեղինակներն են: Ահա՝ այս է ցաւլին:

ԱՏԵԽԱԲՐ — Քուէի դիր, քուէի դիր:

ԱՏԵԽԱՊԵՏ — (Լուսրիւմն նաստատելով) Ահա քուէի պիտի դնեմ եւ քուէի չի դրած՝ տեսնելով ժողովին ցուցուցած տրամադրութիւնը, յանուն Դիւանին ետ կանեմ մեր կողմէն առաջարկեալ դիտողութիւնները: (Այ, չուշւ Արդենովէք, ուրո՞ւ մը շտ յեւ-ը բնուշ էր, իւ նուլք ու նոյն իւ ունէ:)

Առաջին կէտը քուէի կը դրուի եւ Կուշտէնէ մեծաքայն մասով որ հաւաքելի գումարը 400,000 լրշ. ըլլայ:

Երեսփոխաններին ոմանք ոչ մէկ գումարին համար քուէ կուտան եւ ոչ միւսին:

ԱՏԵԽԱՊԵՏ — Հիմա երկրորդ կէտը քուէի պիտի դնեմ, այսինքն տեղեկագրաց բաշխման եւ հաւաքման եղանակներուն վերաբերեալ կէտը: Բայց դարձեալ դիտել

կուտամ ժողովին որ հաւաքման եղանակին բառն անդամ չիկայ տեղեկագրիներուն մէջ,

ՔՈՒՈՒԵԱՆ Ա. ԱԴԱ. — Մեր տեղեկագրին մէջ կայ: առէք կարդացէք սա կոորը եւ նայեցէք թէ հաւաքման եղանակը սա՞չէ:

ԱՏԵԽԱՊԵՏ Ս. ՊԵՏ. — Այս՝ այս:

ԱՏԵԽԱՊԵՏ — (Կորպակ յետոյ ցոյց տրուած տողերը) Փա՛ռք Ասունծոյ. մէկին մէջ գոնէ մէկ բառը կայ: Կրցողը թող մինակ բառովը գոհ ըլլայ: իսկ բանը ոչ մէկին մէջ կայ եւ ոչ միւսին մէջ: Ես կը պնդեմ եւ կրնամ ապացուցանել չըլլալը, իսկ ժողովը չուզէր զիս խօսեցնել: Կերեւայ թէ մինակ բառովը գոհ չեղողները խիստ քիչ են հոս:

ԱՏԵԽԱԲՐ — Քո՞ւէ, քո՞ւէ:

ՕՏԵԱԿ Գ. ԷՅ. — Բայց քուէի չի դրած պէտք է գիտնալ թէ՝ ժողովը կո՞ւզէ այս կէտն ալ համեմատական առաւելութեամբ որոշել:

ԱԴԱԲՈՒ Գ. ԷՅ. — (Աս. օսեան Գ. ԷՅ.) Ի՞նչ ըսել կուզեք:

ՕՏԵԱԿ Գ. ԷՅ. — Ըսել կուզեմ որ առաջին կէտին համար երր քուէարկութեան եղաւ, երկու առաջարկութեանց վրայ միայն եղաւ: Ժողովը հաւաքուեցած 400,000 կամ 800,000 լրշ. ընդունելու եւ չփնտուուցաւ թէ այս երկու գումարներին զուրս ուրիշ գումար մը կընդո՞ւնի արդեօք: Կը հարցնեմ թէ երկրորդ կէտին վրայ ալ համեմատական քուէարկութիւնն պիտի ընէ՞ք, այսինքն ժողովը պարաւորեալ է արդեօք երկու տեղեկագրաց մէկին կամ միւսին կարծիքն ընդունելու, առանց վնասելու թէ արդեօք երրորդ կարծիք մ'ալ կայ:

Երկրորդ կէտը քուէի կը դրուի եւ կը դառնանք Յանձնաժողովոյ տեղեկագրին համեմատ :

ՄՈՒՊԱԾԵԱԾԵԱՆ Յ. ԱՂԱ — (Առ Առենապիսն ուղղիլով խօսքը) Մենք ամենքս ուրիշ վրայ ենք, դուն հստած :

ԱՏԵՆԱԳԵՏ — Որովհետեւ ես այդ առաջարկութեանց ոչ մէկը կը նդդունիմ եւ ոչ միւսը, անոր համար տեղէս չեմ շարժիր:

ՕԾԵԱՆ Գ. ԷՅ. — Մենք ալ սոյն պատճառով չելանք տեղերնուու:

ԱՏԵՆԱԳԵՏ — Հիմա կը կարէք թէ տուրբին խնդիրը որո՞շուեցաւ, լինցա՞ւ:

(Այս խոսքին վրայ մեծ ազմուեկ կը ըրդի Ընդհանուր Ժողովին մէջ. շատ մը Երեսփոխաններ տեղերնուն կենեն եւ Դիւանին ուղղուելով կազազակեն, ուստիք ալ կը հրաւիրեն Ստենապետը որ մէջ Աթոռը եւ Մէրդիչին էթինտին տեղը անցիր, — Ատենապետը զանդակը զարնելով լոռութիւնը կը հաստատէ.)

ԱՏԵՆԱՊԵՏ — Հիմա խնդրոց կարգը կը պահանջէ Քաղաքական ժողովին հրաժարեալ անդամոց տեղ նոր անդամոց ընտրութիւնը, թայց թէ Մրրազան Նախագահը կը համի, կառաջարկեմ որ քառորդ մը հանդիսան ընէ ժողովը, ետքը շարունակենք Ատենանը:

Մէջ քառորդ դադար կը լայ եւ ապա Ատենանը կը շարունակուի:

3

ԱՏԵՆԱԳԵՏ — Քաղաքական ժողովոյ հինգ հրաժարեալ անդամոց տեղ նորով ընտրուած ժողովականը, բայց մէկէն, իրենց հրաժարականը տուած են: Նմանապէս Քաղաքական ժողովը ծանուցած է Դիւանիս Տատեան Յովհաննէ Պէյի եւ Միւնիսիս:

Ետև Մարտիրոս Աղայի հրաժարականները, որով ընդամէնը վեց անձինք կը լլան հրաժարեալ:

Լինդհանուր Ժողովը պիտի որոշէ թէ ատենաց հրաժարականնը կ'ընդունի թէ ոչ, եւ եթէ կ'ընդունի, այսօրունի կո՞չ գուէ քուէարութիւն ընել կամ չարթուս մէջ ուրիշ մէջ օրուան ճգել:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ — Այսօր կամ ուրիշ օր մը հոգ չէ: Կերիք է որ սկսած որը Ըննայ քուէարկութիւնը ըստ Սահմանադրութեան:

ՄԻՒՐԵՆԱՆ Յ. ԱՂԱ — Ամենէն առաջ որոշուելու բանը այն է թէ Լինդհանուր Ժողովը պիտի ընդունի տրուած հրաժարականները:

ՄՈՒՊԱԾԵԱԾԵԱՆ Յ. ԱՂԱ ԵՒ ԱՅԼԻ Ֆ. ՀԱՅԱԺԱՐԵԼՈՅ — Կը ցաւինք ըսկելու, բայց պարուք կը սեպենք բացէ ի բաց յայտնել որ անկարելի է մեզի ընդունիլ Քաղաքական ժողովականութեան պաշտօնը:

ՓԱՓԱՋԵԱՆ Գ. ԱՄԻՐՅԱՆ — Ես ալ կը հրաժարիմ ժողովականութիւնէ եւ կը խընդրեմ որ իմ հրաժարական ալ միւաներուն հետ միանայ:

ՊԵՏԱԿՐԵԱՆ Յ. ԱՂԱ — Դուք հրաժարեցաք, բայց ետքը խօսք տուիք շարունակելու: պէտք է Զեր հրաժարականը ետ առնէք:

ԱԱՂՈՒՄԵԱՆ Ե. ԷՅ. — Ես Ամիրյային բնութիւնը լու գիտեմ: անկարելի է որ իր դիտաւորութիւնը փոխէ: որովհետեւ միանգամբ ըսած է թէ կը հրաժարի, անկարելի է որ հիմա նորէն ընդունի:

ԱՍԻԱԽԵԱՆ Ս. ՊէՅ. — Ամիրան եւ Միւնիսիսիւն Մարտիրոս Աղան իրենց հրաժարականը չի տուած երեք անդամ առանց բար-

նաւոր պատճառ մը գրով յայտելու, ժողովին չեն ներկայացած։ Այս զանցառութեան վրայ Սրբազն Պատրիարքը մէկ մէկ նամակ գրեց իրենց ըստ Սահմանադրութեան չի գալուն պատճառը հարցնելու եւ գալու յօրդորելու համար։ Այս նամակին վրայ հրաժարական տուին բայց Սրբազն Պատրիարքը նորին յորդորական մէկ մէկ գիր գրեց իրենց, որուն չի պատասխանեցին։

ՕՏԵԱՆ Դ. ԷՅ. — Միւնչենիսիեան Մարտիրոս Աղային համար այս ենթադրութեանը սխալ է։ Սրբազն Պատրիարքը նամակը չիր առած անի երբ հրաժարականը գրեց, նամակը ետքը ձեռքն հասաւ, իսկ հրաժարականը եւ ազէկ գիտեմ որ ես առնելու միտք չունի եւ անկարելի է զինքը համոզել ես առնելու։

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Ես ալ գիտեմ որ անկարելի է եւ պէտք է այս վեց անդամոց տեղ ընտրութիւն ընել, բայց արդեօք նոր ընտրութիւնն ալ առի ընտրութեանց արդիւքը պիտի չունենայ միր, եւ ով պիտի երաշւառուորէ մեզի թէ ասի եւտք հրաժարականները պիտի դադրին։ Եթէ մինչեւ հիմա արտուծ հրաժարականներուն պատճառը անձնական են հրաժարակաց համար, այս կտափն վրայ խորհիւն աւելարդ է։ բայց եթէ իրաւունք ունենի կարծելու որ անձնականին զատ պատճառներ ունենան, կարծեմ թէ պարտաւորութիւն կայ մեր վրայ այս պատճառներ քննելու եւ զանոնք վերցնելու, ապա թէ ոչ մեր ընելիք բոլոր ջանքերը ապարդիւն պիտի մնան։ Երեք կերպարոնն ունեցած է Բաղաժական ժողովը իւր հաստատութեան ի վեր։ Առաջին, իր հաստատութեան մինչեւ առաջին Սահմանադրութեան հաստատութիւնը, որ իր անկանանը թագավորին ժամանակն է։ երկրորդ, առաջին Սահմանադրութեան տեսողութեան ժամանակը, եւ երրորդ, այս Սահմանադրութեան հաստատութեան մինչեւ այսօր Դի-

տելու արժանի բան։ բնա՛ւ ասանկ զիմակի մը մէջ գտնուած չէ Բաղաժական ժողովը, բնա՛ւ լսուած չէ որ ասանկ իրարու ետեւ հրաժարական տան ժողովականք, անանկ որ կամաց կամաց առջի օրը ընտրուածներէն մարդ չի մնայ ժողովին մէջ

ՊԵՏԱԿՐԵԱՆ Յ. ԱՂԱ. — Կերեւայ թէ Աէրվիչէն էլքնոտին մօսցած է իր առենի Բաղաժական ժողովին պարապ ամբոնները եւ Օրագիրներու մէջ հրաժարակուած Քէլլու- բու- բու- ները։

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — (Խօսը կը լուրսնակի) Բաղաժական ժողովին այս զիմակը պատճառ մ'ունի անտարակոյս։ Ի՞նչ է այս պատճառը։ Բաղաժական ժողովը իւրն այս մասին չի կրնար անտարբեր եղած ըլ- լալ, հարկաւ հետազոտութիւններ ըրած է, կը խնդրեմք որ իր խուզարկութեան ար- դիւնքը հազորդէ Ընդհանուր ժողովին։

Բաղաժական ժողովին ոչ ոք կը խօսի։

ԱՏԵԱԿԹԵՑ — Պէտք է պատճառը իմանալ, որպէս զի Ընդհանուր ժողովը գեղ մը ընելու կարող ըլլալ։

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Բաղաժական ժողովը Ատենակետին կիյնայ պատասխանել։

Բաղաժական ժողովը դարձեալ ին պատասխանէր։

ՍԻՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — Պատճառը կու- ղես, հրաժարողներուն հարցուր։

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Մենք կուզենք պատճառը իմանալ, հրաժարողն ըստն թէ Բաղաժական ժողովը ըսէ, փոյթ չէ։

ՍԻՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — (Սկրիյէկի հ- նենտիին ուղղելով) Պատճառը կուզեն իմա- նալ, պատճառը դուն ես։

ՈՌՈՒՇԽԵԱՆ Ն. ԷՖ. — Պատճառը ո՞ւր
է նէ՝ գեղն ալ հոն պէտք է ըլլայ :

ՕՏԵԱՆ Գ. ԷՖ. — Ինձի համար պատճառը փետուելը աւելորդ աշխատութիւն մ'է։ Հրաժարութիւնը չին ըսէր, ուրեմն գուշակելու է, բայց Ընդհանուր ժողովին կարողութենէն վեր է գուշակելը։ Ուստի աւելի աղջկ կըլլայ եթէ անմիջապէս հրաժարողաց տեղ նոր ընտրութեան ձեռնարկենք։

ԱՏԵՆԱԴՐԵՑ — Որովհետեւ Բաղաքական Ժողովականաց հրաժարման վրայ է խնդիրը, ժամանակ է հիմա կարդալ նամակ մը որ Ապրօ էֆէնտին դրած է Ս. Պատրիարքին։

ԱՏԵՆԱԴՐԵՑ կը կարգայ նամակը։ — Այս նամակին մէջ Ապրօ էֆէնտին հրաժարողաց պատճառը ժողովոյն կազմութեան կը վերագրէ ըսելով թէ ամէն ազգի եւ ընկերութեան մէջ, անանկ ալ մեր Ազգին մէջ զանազան կարծիքներ ու կողմանցութիւններ կան եւ պիտի ըլլան։ Կանոնի տակ մըտած ազգերու մէջ անանկ է որ Վարչութիւնը ամրողապէս այս կամ այն կարծիքը կը ներկայացնէ։ Մեր մէջ խաղաղասիրական ջանքով ամէն կարծիքէ մարդիկ ընտրուեր են, Ասոր հետուանքը խոսվութիւն է պէտք է որ Բաղաքական Ժողովը անդամները ամենքն ալ մէկ կողմանցութեան մը մարդիկ ըլլան, որպէս զի մէկ կարծիք ունենան, իրարու խօսք հասկեան ու պատրաստ դրութիւն մ'ունենան Ազգը կառավարելու համար։ Ուստի փոխանակ չորանոր ընտրութեաց, պէտք է որ Ընդհանուր ժողովը այս կէտին վրայ դարձունէ իր ուշադրութիւնը ու միջոց մը գտնէ այս դրութիւնը ի գործ դնելու։

ՍԻՐԵՒԵԱՆ Զ. Ա. Ա. — Եթէ Ապրօ էֆէնտին դրութիւնը ընդունինք, այս առեն Ընդհանուր ժողովը ալ վերանորոգել պէտք է. իր ըսածը ուրիշ ազգերու մէջ կըլլայ,

վասն զի հոն կարեսիսաններն ալ մի եւ նոյն կարծիքի ծառայող անձինքներ են։

ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ Ս. Ա. Ա. — Այդ դըրութիւնը Սահմանադրութեան գէմ է։

ՕՏԵԱՆ Գ. Է. — Սիրէնեան էֆէնտիին ըսածը սիսալ է. Մերեսիսաննական ժողովներու մէջ ամէն կարծիք եւ կողմանցութիւնը իր ներկայացացը ինչ ունի եւ պէտք է որ ունենայ իսկ Վարչութիւնը որ գործադրութիւնը իշխանութիւն է, պէտք է որ համաձայն տարերքներէ բաղկացած ըլլայ, որ կարենաց գործ տեսնել։ Ամէն տեղ Եւրոպայի մէջ ասանկ է, եւ աշա ասոր համար ըստ թէ Սիրէնեան Յովհաննէս Աղային ըսածը սրաւալ է։

ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ Ս. Ա. Ա. — Եմ ըսածը ալ սիսալ է։

ՕՏԵԱՆ Գ. Է. — Զեր ըսածին ապացոյց մը առաջ չի բերիք, երբ Զեր ապացոյցները ներկայացնէք, ու ես չի համոզաւիմ, այս առեն կրնամ կարծիքս յայտնել։

ՍԵՐԿԱՆԵԱՆ Ս. Է. — Ապրօ էֆէնտիին առաջարիութիւնը իրաւացի է, եւ միակ դարման Վարչութեան կազ ի կազ ընթացին։ Խնդիրը այս առաջարկութեան գործադրութեան վրայ է. Ես երբեմն Ընդհանուր ժողովին առաջարկեցի որ Դիւանը ընտրմանց ցուցակ մը շնէ եւ այն ցուցակին վրայ ընտրուին Բաղաքական Ժողովականը. Ընդհանուր ժողովը վատահութիւն չընենեալով իր Դիւանին վրայ, չընդունեց առաջարկութիւնը։ Հիմա համաձարիկն առ Ընդհանուր ժողովը մէկն ընտրէ իր վատահութեանը արժանի, ընտրելեաց ցուցակ մը շնելու համար։

ԿՐԱԽԱՆԱԿ Ա. Պ. Ե. — Ես կառաջարկեմ որ Ընդհանուր ժողովը Բաղաքական ժողովին Դիւանն ընտրէ, ու ետքը Դիւանը եռապատճի թուով ընտրելեաց ցանկ մը ներյականէ Ընդհանուր ժողովին։

ԱՅՐԵՆԸՐ — Այդ առաջարկութիւնները Սահմանադրութեան հակառակ' են, անընդունելի են :

ԱՊՐՈ Ս. ԷՅ. — Ես իմ առաջարկութիւնները ըրած եմ ասենայն անկեղծութեամբ, ցաւելով Քաղաքական ժողովն եւ հետեւարար Ազգին վիճակին զրայ: Ազդին այս վիճակը նոր չէ, հին է, եւ ամենուս յոյսը այն էր որ գործերը կարգին պիտի մտնեն երր որ Սահմանադրութիւնը հաստատուի: Այս յուսով ամէն ջանք ըրինք Սահմանադրութեան հաստատութեանը համար: Ահա տարի մ'է եւ աւելի որ Սահմանադրութիւնը հաստատուած է եւ ազգային օրինաւոր ժողովները ընտրուած են, տակաւին չ'սկըսանք գործ տեսնելու: տարի մ'է որ ընտրութեամբ գրանցանք: Եթէ չեմ սխալիր, այս շրբորդ անգամն է որ մենէ բռուէ կուզնէ հրաժարեալ հինգ անգամոց համար, վասն զի ետևէ ընտրուողները հետազնեաւէ կը հրաժարին: Իսկ Քաղաքական ժողովը այս միջոցին առանց մեծագոյն մասի առան կը հգամէ ու ազգային տնօրինութիւնները կընէ: Ո՞ւր է Սահմանադրութիւն: Եթէ Սահմանադրութիւնը առանց գործադրութեան սոսկ չիր մ' պիտի մնայ, ոչ ոք ասով գոյն կրնայ ըլլալ, իսկ եթէ խզի մոօք գործադրել կուզնէք, պէտք է փառուել գործադրութեան եղանակները:

Այդ յայտնի կը տեսնենք որ միջնեւ հիմա սխալ ճամբու մէջ կը գտնուինք եղեր: Ընդհանուր ժողովնին կամքին կախեալ է ուղղի ճամբու մէջ մտնել: Իս ըստէ չեմ ուղեր որ ժողովականք հարկաւ այս կամ այն կողմանից թնձնէ ըլլան, հերթէ որ միեւնոյն կողմանիցութեան մարդիկ ըլլան, ո՛ր կողմանիցութիւն կըլլայ ըլլայ: Երբ առան կով երկու կողմանիցութեան մարդիկն ալ գործին զլուխաւ անցնին, Ազգը այն առեն փորձառութեամբ հասկնայ թէ որու՞ն իր չէկը յանձնել պէտք է: Կը տեսնենք որ Քաղաքական ժողովը համամիտ մարդիկներէ բարիցեալ չէ, եւ հերթէ է ճանչնալ իր:

անդամները համոզուելու համար թէ մի եւնյն պաշտօնի մէջ չեն կրնար շարունակել: Ամէնն ալ պատուաւոր անձինք են, իրենց ազգախրութեան վրայ ըսելիք մը չունիմ, բայց արքայութիւնը կարծիքներու կը ծառայեն: միթէ անկարելի է 20 հոգի գտնել միեւնոյն կարծեան տէր եւ ասուցմազ օրինաւոր ու ընդունելի Քաղաքական ժողովը մը կազմել: Եթէ 20 հոգի չենք կրնար գտնել մեր ուղածին պէտք է Ազգէն յուսահատիւ կարելի է խիստ կուգան այս իմ ըսածներս: բայց ես սպարութիւն ունիմ համարձակ խօսելու, ինչ որ ինձի ճշմարտութիւն կերեւայ, չեմ կրնար մանաւանդ ծագել մտածում, երբ Ազգին օգտին կը վերաբերի:

ՊԵՏՉԱՏ Ո. : ԴԱ. — Ազէկ կը հասկնամ որ խնդիրը մեր ամենուս հրաժարմանը ըլլրայ է: մենք սոյն պաշտօնը ընդունեցանք եւ մինչեւ հիմա վարեցինք իրերն ազգային պարտաւորութիւն մը: Մեզի համար հական կոսորն այն է որ մենք մենէ խօսյ տուած շըլլանք այս պարտաւորութիւնն առջին, վասուն զի կերպով մը ուխտեալ կը գտնուինք: Հիմա որ ուրիշները մեզ կը հրաւիրեն հրաժարելու եւ մտածելով թէ շարունակելով թիրեւս արգելը կըլլանք ազգային գործոց լաւագոյն ընթացքին մը մէջ մտնելուն, ես ինձի համար կը զրուցեմ, կրնամ հրաժարիլ առանց խզմանքի դպչելու: Այս վայրինենին հրաժարած եմ:

Այս ըսելով Պէտջատ Ռումէտ Աղան Ա. Պատրիարքին աջը կը համբուրի: — Նոյն միջոցին կը հրաժարին նաեւ Պէտջերեան Յակոբը, Շոտենուզեան Յակոբը, Սիւրէնեան Յովի հաննէս, Աղանապեան Խաչիկ Աղաները եւ Կրծիկեան Անդրանիկ Պէտը:

Կը միան Աղանեան Ստեփան Պէտ եւ Քօլոյեան Աւետիս ու Ֆրէնկեան Յակոբը Աղաներն, որոնք կը յայտնեն թէ իրենք չեն համարիրի:

ԱՏԵՆԱՊԵՏ — Բնդհանուր ժողովը կը դուք կը կը ո՞ւնի այս մէկ քանի ժողովականաց հրաժարականները : — Քունի կը դնեմ, ո՞վ որ կը նդունի, ձեռքը վերցնէ :

Բնդհանուր ժողովը չընդունէր սոյն հը-
րաժարականները :

ՊԵՏԱԿՐՈՎԱՆ ԹԱԿՈՅ ԵՒ ՊԵՏԱՍ ՈՒՄԵՏ
ԱՆԱՏՔ — Մեզի համար անկարելի է որ
տակէ ետքը շարունակենք բաղաքական ժո-
ղովականութեան պաշտօնը :

ՊՐՈԽԵՍՈՒԹՅԱՆ Յ. ԱՂԱ — Ինձի հա-
մար ալ նմանապէս անկարելի է եւ կը խընդ-
րեմ որ ատենագրութեան մէջ իմ կրկին
հրաժարական յիշատակուի :

ԱՏԵՆԱՊԵՏ — Բնդհանուր ժողովը չըն-
դունեց Ձեր հրաժարականը, Աւատի իմ
պարտքը է ընտրութեան ներկայացնել վեց
տնօնինք միայն, ինչպէս առաջ որոշուեցաւ :

Բնդհանուր ժողովի կողքէ այսօր ընել
քուէարկութիւնը չէ նէ ուրիշ օր մը նրես-
փոխանք նամակով իրենց քուէն զրկեն :

Կորուլուի յառաջիկայ Երեքարթի օր
քուէարկութիւն եւ քուէամար ընել Ղա-
լաթիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցին :

Բնդհանուր ժողովին կումէն քուէհամա-
րթ քննիչ կորուլուին՝

1. Տէր Յարութիւն Թիյ, Ղալաթիոյ
2. > Բարսեղ > Անապիւղի
3. > Արիստակէս > Մամբրէեան
4. Գրաէրեան Գարբիէլ Աղա
5. Ֆրէնկեան Յակոբ >
6. Օռոսւֆեան Օռվաննէս >

ԱՏԵՆԱՊԵՏ — Ժողովը գիտէ թէ Սէր-
վիլին էփէնտին արդէն հրաժարած է
Ընդհանուր ժողովոյ Աստենապետութեան
պաշտօնէն : Պէտք է իր տեղը ուրիշ մը
ընտրել :

Դիւանին միւս անդամներն ալ արդէն
որոշած էին հրաժարարիլ, եւ ափնչեւ սոյն կէ-
տը իրենց պարտքը կատարելէն ետքը իրենք
ալ կը հրաժարին : Պէտք է ուրեմն Դիւանին
ամրող նորոգման համար ընտրութիւն ըլ-
լայ:

ՄՈՒՊԱՀԱՅԱՀԵԱՆ Յ. ԱՂԱ — Դիւանին
անդամոց հրաժարականն ի՞նչ ըստէ է այս
միոցիկս : անոնք ինչո՞ւ կը հրաժարարին :

ՕՏԵԱՆ Պ. ԷՖ. — Որովհետեւ անանի
արժան կը տեսնեն, Յակոբ Աղա :

Բնդհանուր ժողովը չընդունէր Դիւա-
նին հրաժարականը, բայց Դիւանն ալ կը
կրկնէ եւ կը յայտնէ թէ՝ Դիւանին մնաց-
եալ անդամոց համար, որք են՝ Ռուսինեան,
Օռեան ու Ռափայէլեան, անկարելի է շա-
րունակել իրենց պաշտօնը Ընդհանուր ժո-
ղովին մէջ :

Ատեանը կը գոցուի ժամը 10ին :

Ատենապիր

Պ. Ս. ՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Խ Ս Տ Զ . Զ .

17 ՅՈՒՆԻ 1864

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՊՕՂՈՍ ՄՐԲԱՉԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Ա Տ Ե Կ Ա Պ Ե Տ Տ

Ա Ե Բ Վ Ի Զ Լ Ն Է Ֆ Լ Ի Ն Ց Ի . — (Առժամանական)

Ատեմանը չի բացուած , Ա. Պատրիարքը
համառօս ու ազգու առենարանութեամբ
մը ազգային գործոց անյաջող վիճակը ,
դաւառարանակ հայոց տառապանձք ու Քա-
ղաքական ժողովոց ցրուումը յիշելով , Երես-
փոխանաց յորդոյ կը կարգայ որ յանուն
ազգասիրութեան միաբանին իրեն հետ ժամ
յառաջ Ազգին ներկայ վիճակին դարձան
մընելու : Առաջ կը հրաւիրէ Դիւանը որ գայ
Ատեմանը բանայ :

Ակրագանքն է հետևոն , կը յայտնէ որ
ինը հրաժարեալ է , բայց բազմականաց
թափանձանացը զիջնելով կը համբ Ատ-
եմանը բանալ : Մէկ քանի Երեսփոխանաց
խնդրանօք Ա. Նախագահ Հայրը կը յոր-
դորէ զԱրդիշէն էֆէնաի որ ի սէր Աղ-
գին չի պնդէ իր հրաժարականին վրայ եւ
շարունակէ Առենարանի պաշտօնը Մէրժի-
ցն էֆէնաին կը պատասխանէ որ հրաժա-
րականը եւ կառնու այս ինը ամսուան մի-
ջնին համար , եթէ Դիւանին միւս երեք ան-
դամներն ալ չի պնդեն իրենց հրաժարական-

նին վրայ . Ատեմադպիր օժեան Գրիգոր Ե-
աշւանին Դիւանի միւս երեք անդամնց կող-
րէն կը յայտնէ որ Դիւանի երեք անդամն-
ները բանիւ եւ գրով հրաժարած են եւ ա՛լ
շեն կրնար շարունակել իրենց պաշտօնը
Ընդ հանուր ժողովոյ մէջ : Այս տեսնելով
Մէրժիշէն էֆէնաին ալ կը պնդէ իր հրաժա-
րակին վրայ , բայց Ա. Պատրիարքին եւ
բազմականաց թափանձանացը զիջնելով
Մէրժիշէն էֆէնաին ինչպէս նաեւ Դիւանի
միւս անդամները յանձն կառնուն իրենց
պաշտօնը շարունակել առժամանական կեր-
պիւ մինչեւ նոր Դիւանի ընտրութիւնը , եւ
Ատեմանը կը բացուի :

1

Նախընթաց նիստին առենարաութիւնը
չի կարդ ացուելու կամ նիստին վերը կար-
գացուելու առաջնարկութիւն կընեն մէկ քա-
նի Երեսփոխանը , պատճառելով որ իսիս
ոտիպողական եւ կարեւոր գուծերը նոյն

նիստին լմացնելու համար ժամանակ չի կորունցունենք. բայց մեծագոյն մասը՝ ատենագրութիւնը չի կարդացուիլը օրինաւորութեան դէմ համարելով, չընդունիր այս առաջարկութիւնը: Ուստի ատենագրութիւնը կը կարդացուի ծայրէ ի ծայր:

Ատենագրովիր էդէնտին կը հարցնէ թէ գիտութութիւն ընող կա՞ մի ատենագրութեան վրայ:

ԱԴԱԹԸՆ. Գ. ԷՅ. — Յանձնաժողովոյ ցոյց առած բաշխման եւ հաւաքման եղանակներուն վրայ ըսած խօսքս, իմ ըսած կերպով գրուած չէ ատենագրութեան մէջ:

ՕՏԵԱՆ. Գ. ԷՅ. — (Ատենաղպիր) Կը հաստատեմ որ ատենագրութեան մէջ ճիշդ այնպէս գրուած է, ինչպէս որ ըսած է Ազաթուն էֆէնտին: Թերեւս կարդացած ատենս լաւ չի հասկցաւ:

ԱՀԱԹԸՆ. Գրիգոր էֆէնտին ատենագրութեան այն վերասին մասը կը կարդայ եւ կ'ընդունի որ իր ըսածին պէս արձանագըրուած է:

ՍՀԸՆՎԻԶԸՆ. Ս. ԷՅ. — (Ատենաղպետ) Եթէ ուրիշ գիտողութիւն ընող շիկայ, եւ ընդհանուր գիտողութիւն մ'ունիմ: Ատենագրութեան ոգւոյն դէմ կը բողոքեմ ընդհանուր կերպով եւ կը հաստատեմ թէ ատենագրութեան մէջ շատ սիալներ կան:

ՕՏԵԱՆ. Գ. ԷՅ. — (Ատենաղպիր) Մէր վիշն էֆէնտի բողոքին աւելի սասափկ բողոքով մը կը պատասխանեմ: ասի իմ անձին եւ բնաւորութեանս դէմ ամբատառնութիւն մ'է, որուն դէմ պիտի պաշտպանեմ զիս երրոր վիճաբանութիւն բացուի: ես խճիւ կը վկայեմ որ իմ տուած ծանօթութեանց եւ յիշողութեանս համաձայն արձանագրած եմ ինչ որ ըսուած է Ընդհանուր ժողովին մէջ, եւ ի հարկին

պատրաստ եմ ապացուցանելու: ատենագրութիւնը յերիւրելու, այսինքն ետքէն բան աւելցնելու կամ պակսեցնելու գրութիւնը մերը չէ: Կառաջարկեմ որ եթէ ժողովը չի պիտի ներէ անմիջապէս սոյն վիճաբանութեան բացութիւնը, այս բողոքս արձանագրուի Արքիվէն էֆէնտի բողոքէն ետքը:

Ժողովը կորոշէ՝ սոյն վիճաբանութիւնը ուրիշ օրուան ձգել:

4

Ատենապետը խնդրոց կարգին կանցնի:

ԱՏԵՆԱՎԻՑԸՆ. — Այսօրուան խնդրոց կարգն է, առաջին՝ Քաղաքական ժողովոյ ընտրութիւնը, երկրորդ՝ Դիւանի ընտրութիւնը:

Ինչպէս ժողովը գիտէ, Ընդհանուր ժողովոյ Յունիսի 26ի նիստին որոշական համեմատ, Քաղաքական ժողովին հրաժարեալ վեց անդամոց համար քուէարկութիւնն եղաւ. Ղալաթիա, Յունիսի 30ին, Երեքշաբթի օրը՝ Ահաւասիկ Բննիլշ անձնաժողովոյ տեղիկադիրը. եթէ ժողովի կը հաճի, կարդացուի:

Ժողովը աւելորդ կը համարի տեղեցագրին ընթերցումը:

ԱՏԵՆԱՎԻՑԸՆ. — (Կը շարունակէ) Թուէարկութեան ժամանակ քսան երկու Երեսափոխանք քուէի տեղ դիտողութիւն զեկիր էին, անձնեն ալ Քաղաքական ժողովոյ նսրոգումը խնդրելով: Բննիլշ Յանձնաժողովը այս անակնկալ դէպիքին վրայ խնդրոյն վերջին որոշումը Ս. Պատրիարքին ձգեց եւ միայն քուէհամարի ցուցակները ու քուէները Ն. Սրբազնութեան զրկեց տեղեկագրով մը: Այս տեսնելով, Քաղաքական ժողովոյ մոնացեալ անդամք ալ գրով կամ բանիւ հըրաժարեցան, անձնեկ որ այսօր Քաղաքական ժողովը լուծեալ է, միայն Նորատառնեկան Յակոբիկ Աղան եւ Տատեան ներսէս էֆէնտին գրով չեն հրաժարած:

ՆՈՐԱՏՈՒԽԿԵԱՆ ՑԱԿՈՐԱԿ ԱՐԱՆ կը յայտնէ որ ճանապարհորդութենէն վերագումարուն, առևնելով Քաղաքական ժողովոյ հրաժարիլը, ինքն ալ բանիւ հրաժարած է: Նոյնպէս կը յայտնէ որ Տատեան Ներսէս էֆէնտին ալ Փարիզ տեսած ու իր կամքը հասկած է: Առաջի անոր կողմէն կը յայտնէ որ Տատեան Ներսէս էֆէնտիին միտքն ալ հրաժարիլ է:

Ամենապետք հրաժարականի նամակները համրիւոյ կրսէ որ Աթիմարանեան Քէորդ էֆէնտին գրով չէ հրաժարած:

ԱՄԵՆԱՊՐԱՃԵԱՆ Գ. Է. Ֆ. — Կանխաւ չի հրաժարելուս պատճառը, ընտրութեանն ժամանակ Պօլիս չի գտնուիլու է եւ երբ եկայ, տեսայ որ կրկին քուէարկութիւն մը եղեր ու քառա երկու գիտուութիւն գտնուեր է: Առոր վրայ կուզի Ընդհանուր ժողովոյ սրոշումը հասկնալ եւ այն ատեն հրաժարականն առաջանաւ: Այսու ամենայնին այս օրուան չսպասելով գրով Ս. Պատրիարքին յայտնեցի իմ հրաժարիս քանի մը դիտուութեամբ: Նախ առ կէտին վրայ ըստ իր մինչեւ Յանձնաժողովու իմացոր իմացոր իշխանութիւն ունենալով գուշամարը օրինաւորապէս կառարելու, երբ քանի մը դիտուութեանց հանդիպելով խնդիր կամ թուլեր է, կարծեմ օրինաւորապէս իր պարտքը կատարած չի սկսուիր:

ԱՏԵՆԱՊԹԵ. — Ա. Ի. Բ. Ռ. Պ. դ. ու. ք. ալ կը հրաժարիք, Քէորդ էֆէնտի: Ըսել է Քաղաքական ժողովոյ բալոր անդամները հրաժարած են: Առորի կառաջարկեմ որ կէս ժամ միջոց արուի Երևափոխանաց որ խորհին, խորհը դակցին եւ քուէնին պատրաստեն, կը խընդիրում որ Երևափոխանք իրենց ընտրութեան վրայ լաւ մը մտածեն, որպէս զի հրաժարականները կրկին չ' պարին:

ԱՏԵՆԱՊԹԵ. — (Առենադպիր) Նախիւսեի ընտրութիւն ընկլու է:

ԱՏԵՆԱՊԹԵ. — Երկու քուէարկութիւնները միանգամայն պետք է ըլլան, երկու

տուփի մէջ առանձին առանձին, Քաղաքա, կան ժողովոյ շրջանը չի լրացած հրաժարիլը տեսնելով պէտք չէ կարծել որ Քաղաքական ժողովը իր պարտքը չէ կատարած համ ամբաստանութեան տակ եղած ըլլայ ընդհա: Կառակին կարեւոր ծառայութիւններ ըրաւ Ազգին: Գուէարկութեան ժամանակ եղած քանակներու երկու գիտուութիւնները Քաղաքական ժողովոյ անդամնոց գէմ չին բորբեր, այլ միայն անոր ներկայ դրութեան վրայ, վասն զի հետզհնեսէտ հրաժարականները կը շարունակէին եւ ամբողջութիւններէ իր գունուեցաւ, եւ գիտուութիւնն ընողներուն բողոքը ժողովոյ այս տարտամ վիճակին գէմ էք: Եթէ կուզէք, կրնաք տեսնալ իմ քուէս, ես նախակին ժաղավականաց մեծ մասին վրայ դարձեալ քուէ կուտամ: Առաջի Քաղաքական ժողովոյ մասուցած կարեւոր ծառայութեանցը համար չնորհակալութեան քուէ կառաջարիմ: Ով որ կը հաւատայ որ Քաղաքական ժողովը Ազգին ու Սահմանադրութեան օգտակար ծառայութիւններ ըրաւ, ձեռքը վեր առնէ:

Գրեթէ բալոր Բաղմականք ձեռքելեկին վեր առնէ:

ԱՄԵՆԱՊՐԱՃԵԱՆ ԵՐԵՎԱՆԿԱՆ ԱԲՐԱՀԱՄ ԱՂԱՆԵՐԸ Ս. Պատրիարքէն կը խնդրեն որ կարելի եղած միջոցները գործադրէ քուէարկութենէն առաջ, որպէս զի նոր ընտրելի ժողովականը չի հրաժարին:

Ս. Պատրիարքը կը խնդրէ որ ով ոք քուէ ստանայ, յանձն առնու իր վրայ եղած որոշումը ու չի հրաժարի ի սէր Ազգին:

ԱՆԴԻՅԱՎԻՀՍ Դիւանին կողմէն քննիչ կը նախուուին:

Բարունակ	Պէտք	Ֆէրուհ
Գրիգոր	Էֆ.	Մարկոսան
Անգրանիկ	Պէտք	Կրծիկեան
Խաչիկ	Ալա	Ալեւաքեան

Նորատունեան Յակոբիկ Աղան Քաղաքական Ժողովոյ կողմէն չնորհակալութեան քուէ կառաջարկէ Դիւանին, — Ժողովը միարան հաւանութեամբ կընդունի:

Կէս ժամ՝ գաղաքութէն ետքը քուէարկութիւնը կակսի: — Երեսփոխանք իրենց անուններով կոչուելով քուէնին զատ զատ տուփերով մէջ կը ձգեն:

Դիւանի քուէնամարը կը լինայ և բացարձակ առաւելութիւն չի գոյանար, Բաղմականաց մեծագոյն մասը կը խնդրէ որ համեմատական քուէարկութիւնը ըլլայ, քանի որ ժամանակը կը ներէ: Ուստի Դիւանի իւրաքանչիւր անդամոց համար առաւելագոյն քուէ ստացող երկերկու անձանց վրայ, որը են:

Ասենապետութեան համբ
Սանակ էֆ. Ապրօ
Քրիզոր էֆ. Աղարօն

Ասենապետի փոխանորդութեան համար
Նահապետ էֆ. Ռուսինեան
Քրիզոր > Մարկոսեան

Ասենապետութեան համար
Քրիզոր էֆ. Օսիեան
Մկրտիչ Աղա Աղարօն

Ասենապերի փոխանորդութեան համար
Տօրք. Միքայէլ Ռաֆայէլեան քուէ 46
Քարքիկ Աղա Գրասերեան > 41

Ասենապետութեան համար
Նահապետ էֆ. Ռուսինեան քուէ 32
Քրիզոր > Մարկոսեան > 26

Ասենապետութեան համար
Քրիզոր էֆ. Օսիեան քուէ 50
Մկրտիչ Աղա Աղարօն > 7

Ասենապերի փոխանորդութեան համար
Տօրք. Միքայէլ Ռաֆայէլեան քուէ 46
Քարքիկ Աղա Գրասերեան > 41
Հետեւարար օրինաւորապէս կընտրուին Ասենապետ ՍԱՀԱԿ էֆ. ԱՊՐՕ
Փոխանորդ ՆԱՀԱՎԵՑ > ՌՈՒՍԻՆԵԱՆ
Ասենապերի ԳՐԻԳՈՐ > ՕՏԵԱՆ
Փոխանորդ ՏՕՔ. ՌԱԶԱՍԵԼՅԱՆ

Քաղաքական Ժողովը քուէնամարը կատարելով, հետեւեալ վեց անձինք միայն բացարձակ առաւելութեամբ կընտրուին,

1. Գեօրգ Պէջ Երամեան
2. Գարեգին Աղա Միխարեան
3. Յակոբիկ > Նորատունիեան
4. Բարսենակ Պէջ Ակրոն
5. Եսդուայ Էֆենտի
6. Գեօրգ > Միխարաձնան

Եւ կորուսի որ մասցեալ անդամաց ընտրութեան համեմատական քուէարկութեան համար նորէն հրաւէր գրուի Երեսփոխանաց ու քուէարկութիւն և քուէնամարն ըլլայ յառաջիկայ Երենիշարթի որ, Ղալաթիոյ Առբերդարանը:

Ասենը կը գոցուի ժամը 10 1/2 ին:

Ասենապետութեան համար
Սանակ էֆ. Ապրօ քուէ 40
Քրիզոր > Աղարօն > 46

Ասենապերի
Գ. ՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Ի Ս Տ Ե

14 Օ Գ Ո Ս Ո Ս 1864

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՊՕՂՈՍ ՄՐԲԱՉԱՆ ՊԱՏՐԻԱՐք

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ս Ա Հ Ա Կ Է Ֆ Է Լ Տ Ի Ց Ի Ռ Ո Թ

(Ներկայ Երևանի սենյակ 80)

Առենապետ ԱՊՐՈ ՍԱՀԱԿ ԷՅԵՆՑԻՆ կը
յայտնէ որ ժողովականաց մեծադոյն մաս
գոյացած է, եւ ժողովը կը բանայ ժամը 6ին:

4

Սրբազն Նախագահ Հայրը համառափախ
կը յայտնէ որ ժողովով առաջին գործն է՝
Ս. Երրուսաղէմի վանոց Նախագահ մը ընտ-
թել, Այս ընտրութեան մէջ, կը սէ, Երեսփա-
խոնք պէտք է տանեայն ուշադրութեամբ
եւ խորհրդով վարուին, առանց կրից եւ ա-
ռանց կողմնակցութեան ոգեւոյ. իրենց ընտ-
րութիւնը իրենց խզին համաձայն պէտք է
ըլլայ, վասն զի, կը սէ, այս ընտրութենէն
կախումն ունի Ս. Աթոռին բարեկարգու-
թիւնն եւ խաղաղութիւնը:

2

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ. — Խնդրոց կարգն շանցած,
կրկու պարտք ունիմ կատարելու. նախ՝ շը-

նորհակալ կը լամ լինդհանուր ժողովէն որ
զիս իրեն Առենապետ կարգելու պատիւն
ըրաւ ինձ. այս պաշտօնը պարտ ու պատշաճ
եղանակու կատարելու համար ժողովոյդ օ-
ժանդակութիւնը կը խնդրեմ, վասն զի այս
պաշտօնը ծանր եւ տաժանելի կը լայ, երբ
Երեսփախունք իրենց օքնականութիւնը ինձ-
մէ զլանան. Երկրորդ պարտքս է, իմ նա-
խորդիս, Մեծապատիւ Սերվիչէն չփէնտիին,
մատոցած ազգօգուտ ծառայութեանցը հա-
մար չնորհակալութեան քուէ առաջարկութիւ-
նը, ոտքի վրայ ելլայ.

Բոլոր Բազմականք ոտքի վրայ ելլալով
կը նդունին չնորհակալութեան քուէն:

3

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ. — Այսօրուան խնդրոց առա-
ջինն է՝ Երրուսաղէմի Պատրիարքի ընտրու-
թիւնը, որուն վրայ մասնաւորապէս կը հը-

րաւիրեմ Երեսփոխան էֆենտիներուն ուշադրութիւնը . Այս ընտրութիւնը խորհրդով, առանց կրից եւ ազգասիրական ոգւով պէտք է ըլլայ, որպէս զի ազգայնոց ակնկալութեանցը պատասխանէ : Բայց նախ Երուսաղէմի Միաբանութեան կողմէն եկած մէկ քանի գրութեանց վրայ ժողովոյդ տեղեկութիւն տալ հարկ կը համարիմ: Աւտոի խօսքը Ասենագպիր էֆենտինն է :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — (Ատենաղպիր) Երուսաղէմին եկած գրութիւններոն են, մէկ մը ներկայացման ցուցակը պատրաստելու համար Միաբանից Համագումար ժողովոյ գործողութեանց յայտագիրը, եւ մէկ մ'ալ՝ ներկայացման ցուցակը: Կրօնական եւ Քաղաքական ժողովները Խառն ժողով կազմելով, Միաբանութեան յայտագրին վրայ պէտք եղած քննութիւնները ըրեր եւ ընտրական գործողութիւնները օրինաւոր եւ Սահմանդրութեան տրամադրութեանցը Համաձայն գտեր են: Խառն ժողովը իւր կողմէն երեք անձի վրայ ընտրութիւն ըրեր է ըստ Սահմանադրութեան: Ահաւասիկ Խառն ժողովոյ տեղեկագիրը: (Ազնեկնոն)

Անմիջապէս Ընդհանուր ժողովոյ սրածին մէջ կը կախուին թ՛է Երուսաղէմին եկած եօթն ընտրելեաց ցուցակը եւ թ՛է Խառն ժողովոյ ընտրած երեք ընտրելիններուն ցուցակը:

ԱՏԵՆԱՂՊԵՏ. — Եթէ Սրբազան Նախագահ կը հաճի, անմիջապէս քուէարկութիւնը ըսկըսի:

Ա. ԱՍԻԱԳԱՆ. — Ժամանակ չանցունելով, թող քուէարկութիւն ըլլայ:

ԱՏԵՆԵՆԵԱՆ Ա. ԱՂԱ. — Սահմանադրութեան մէջ գրուած է երեք ընտրելի որոշել, բայց գաղանի քուէարկութեան խօսք ամենեւին չիկայ: Ապօրինաւոր չէ մի ուղարկութիւնը ընել ինձի արտառութեան մէջ:

արդեօք որ Խառն ժողովը երեք ընտրելինը գաղտնի քուէարկութեամբ ընտրէ:

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — (Ատենաղպիր) Գիտէինք որ այս խօսքերը դուրսը կը պարտին, բայց չէի կարծէք որ գտնուի Երեսփոխան մը որ համարձակի այս տեսակ արտառոց առարկութիւն մը ընել հոս, Ընդհանուր ժաղովն մէջ: Գաղտնի քուէարկութիւնը օրէնք մէջ, բայց անանկ պարագաներ կան, ուր յայտնի քուէարկութիւն ալ կրնայ գործածուիլ: Անուրանալի է որ՝ ուր որ գաղտնի քուէարկութիւնը օրինագրութալ է, հոն յայտնի քուէարկութիւնը Սահմանագրութեան դէմ եւ ապօրինաւոր կըլլայ: Խոչ ուր որ օրինադրեալ չէ, հոն գաղտնի քուէարկութիւնը միշտ օրինաւոր է: Մանաւանդ որ այս պարագային մէջ կրօնական ժողովն ալ կրասիրեալ է քուէ տառը եւ կրօնական ժողովին համար յայտնի կերպով արտամադրեալ է որ և կրօնական ժողովոյ մէջ ամեն տեսակ ընտրութիւն զաղոնի բուհարկութեանք կըլլայ: Եւ հոս խնդիրը ընտրութեան վրայ է: Ուստի գաղտնի քուէարկութիւնն է, միայն օրինաւոր, եւ Խառն ժողովը իրաւունք եւ պարտաւորութիւն ունէր գաղտնի քուէարկութիւն ընելու:

ԱՏԵՆԵՆԵԱՆ Ա. ԱՂԱ. — Կը ցաւիմ ըստ-լու որ երբ Երեսփոխան մը ամարակոյս մը կամ կարծիք: մը կը յայտնէ, Միւանին պարտըն անոր պատասխանել կամ համազել է եւ ոչ թէ յանդիմանել: Միթէ իրաւունք չ'ունի՞նք որեւէ խնդրոյ վրայ մեր տարակոյը յայտնելու եւ ասիկայ ընելով արդեօք գատապարտելի համարձակութիւն մը ըրած կըլլանք:

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — (Ատենաղպիր) Յափհանէս աղային տրառունջը իրաւացի է: Խընդիրն այնքան յայտնի է ըստ իս, որ ասանկ խնդրոյ մը մէջ ամարակոյս յայտնելը կամ ընդդիմութիւն ընելը ինձի արտառոց ե-

բեցաւ : Սակայն կը խռստովանիմ թէ Երեսփոխանք իրարու ասանկ խառութեամբ պէտք չէ պատասխանեն, վիճաբանութեան մէջ անդամ քաղաքաբարութեան օրէնքները պէտք է յարգել, ևս գործածած բառս նամարձակորիսն բառն է, եւ որպէստեւ այս բառս խիստ կերեւայ Յովհաննէս աղային, կը փութամ հրապարակաւ եւս կաշէլ ու ներում խնդրել :

Սիրէնեան Յովհաննէս Աղան իր գործանակութիւնը կը յայտնէ եւ քանի մը Երեսփոխաններ Օտեան էֆինտիին քով կուդան զի՞րը չնորհաւորելու :

Ատենապետն քառորդ ժամ միջոց կուտայ Երեսփոխանաց որպէս զի քուէնին պատրաստեն :

Յետոյ քուէարկութեան եւ քուէհամարի գործողութեանց համար Դիւանը ութքնիչներ կը կարգէ, որք են :

Եկեղեցական Երեսփոխանք

1. Ներսէս Եպիսկոպոս Վարժապետեան
2. Յովհաննէս Եպիսկոպոս Կապուտակիկան
3. Յովհաննէս Վարժապետ Սեթեան
4. Յովհաննէս Թահոյ. Հիւնքեարպէյնտեան

Աշխարհական Երեսփոխանք

1. Յովհաննէս Պէյ Տատեան
2. Քէորդ Պէյ Մրամեան
3. Յակոբ Աղա Մուլպահեանեան
4. Սիմեոնիկ աղա Նորատունկեան

Քուէարկուք 80 — Բացարձակ առաւելութիւն 44 :

Քառորդ մը ետքը քուէարկութիւն կը լայ եւ նոյն հետայն քուէհամարը կը կատարուի որոշեալ քնիչներուն ձեռօք եւ հետեւեալ արդիւնքը կուտայ :

1.	Եսայի Վարդապետ	քուէ	48
2.	Սահակ Եպիսկոպոս	>	30
3.	Սիմոն Վարդապետ	>	4
4.	Յակոբ Եպիսկոպոս	>	4

Քուէհամարի արգեանց Յուցակը Բներէնիքն ասորագրուելէ ետքը, քուէները տուփի մը մէջ կամիուփուին եւ տուփը կը կնքուի :

ԱՏԵՆԱՊԵՏ — (Քուէհամարի արյիւնը կարգակ յետոյ) : Ուրեմն Բներէանուր Ժողովս Ս. Երուաղէմի Աթոքին օրինաւոր ՊԱՏՐԻԱՐՔ ԿԸ ՀՓՇԱԿ ԱՐԺ. Ճ. ԵՍԱՅԻ ՎԱՐԴԱՊԵՏ :

Սոյն միջոցին Ս. Պատրիարք Հայրը կը չնորհաւորէ զնորդնամիր Պատրիարքը եւ Բ. Դրան մատուցանելի Մազպարան պատրաստելով, կատորագրուի Ներկայ Երեսփոխանքներէն :

4

ԱՏԵՆԱՊԵՏ — Ժողովը արծակուելէ առաջ կարեւոր առաջարկութիւն մ'ունիմ ընելու, այն է՝ Վանական կանոնագրութիւնները խմբագրելու համար կառաջարկեմ որ Յանձնաժողովը մը կազմուի :

Զայս ըսելով Ատենապետը կարդալ կուտայ Մահմանագրութեան 48 րդ. յօդուածը :

ՆԵՐՈՒԹ Ճ. ԱՂԱ-ԼՅՈՅ իս պէտք է որէնսդիր Յանձնաժողովը մը հաստատել որ թէ փանական կանոնագրութիւնը եւ թէ ուրիշ կանոնները խմբագրել :

ԱՏԵՆԱՊԵՏ — Իմ առաջարկածս Վանական Ընդհանուր կանոնագրութիւն մ'է : Ուստի կառաջարկեմ որ Բաղադրական Ժողովը յանձնաժողովը մը կազմէ այս ընդհանուր կանագրութեանը աշխատելու համար :

Առողջապետին այս առաջարկութիւնը կը ներկայացնէ, այն ալ քննէն եւ պէտք եղած սրբազութիւնները ընկերութիւնները լինդհանուր ժողովով կազմակերպ առ առջոր վաճարերուն վերաբերեալ կանոնները խմբագրէ: Նոյն օրէնսդրութիւնը Յանձնաժողովը նաև պատրաստէ Բաղադրական ժողովը, Պատրիարքարանի եւ ուրիշ ժողովոց ու խորհրդոց ներքին կանոնները:

ԱՊԱԹՈՆ Գ. ԵՅ. — Անդրանիկ Պէյի առաջարկութիւնը Ընդհանուր ժողովոյ ձեռնահատութենէն գուրս է: ամեն ժողովը իրեն վերաբերեալ ներքին կանոնները ինքը պիտի չինէ:

ԿՐԴԱԿԱՆ Ա. ՊԵՅ. — Նախորդ Քաղաքական ժողովը այսպէս մտածած է առէք առաջ, եւ այս կանոնագրութիւնները խմբագրելու համար յանձնաժողով մ'ալ կազմած էր: ասոր վրայ այն ատեն Ընդհանուր ժողովոյ կողմէն բրոցը եղած է թէ՛ ասի Ընդհանուր ժողովոյ գործն է եւ ո՛չ Քաղաքական ժողովին: ինձի համար ով ըլլայ կազմողը հոգ չէ, միայն օրէնսդրի Յանձնաժողով մը կազմել պէտք է:

ՕԾԵԱՆ Գ. ԵՅ. — (Առողջապահ) Անդրանիկ Պէյի ըստածին մէջ բան մը կայ որ Ընդհանուր ժողովոյ ատենագրութեան կը վերաբերի: Ընդհանուր ժողովը իրեք չէ բարութած ասանկ բանի մը համար:

ՆԵՎՐՈՒՅ Յ. ԱՐԱ. — Ցան եւ ջրս ամփակ ի վեր Մահմանադրութեան հրամայած կանոններուն եւ ոչ մէկը գրի առնուած ու Ընդհանուր ժողովոյ մասուցած է: Քաղաքական ժողովը ժամանակ չըւնի այս կանոններուն խմբագրութեանը աշխատելու: Աւատի ես ալ Անդրանիկ Պէյին հետ կառաջարկեմ որ օրենսդրի Յանձնաժողովը մը կազմուի: Այս ժողովը կանոնները կը պատրաստէ,

Քաղաքական ժողովոյ կը ներկայացնէ, այն ալ քննէն եւ պէտք եղած սրբազութիւնները ընկերութիւնները լինդհանուր ժողովով կը ներկայացնէ եւ Էնդհանուր ժողովը այն կանոնները կը քննէ ու կը վաերացնէ:

ՑՈՎԱԿԱՒՄԵԱՆ Յ. ԱՐԱ. — Աղաթօն Գրիգոր էֆիչատիին ըստածը շխտակ է: կանոնագրութիւն շինելու պաշտօնը Քաղաքական ժողովոյ յանձնած է Մահմանադրութիւնը:

ԱՊՈՑՑՈՒՆԿԱՆ Ս. ԱՐԱ. — Մահմանադրութեան մէջ իւրաբանին ժողովոյ կամ խորհրդոյ կանոններն ալ տակը գրուած են, անանկ որ օրէնսդրի Յանձնաժողովոյ մը հարկ չիկայ ամեններին:

ՆԵՎՐՈՒՅ Յ. ԱՐԱ. — Քաղաքական ժողովը չ'կրնար այս կանոններովը քրավիւ վասն զի իր գործերը իսխատ շատ են եւ իւր ժամանակը հազիւ կը բաւէ անոնց:

ԱՊԱԹՈՆ Գ. ԵՅ. — Ամեն ժողովը իր ներքին կանոնը ինքն պատրաստելու է: Քաղաքական ժողովը իր պարագը գիտէ ու կը կատարէ:

ՆԵՎՐՈՒՅ Յ. ԱՐԱ. — Քաղաքական ժողովը մինչեւ ցարդ այս կանոններուն եւ ոչ մէկը պատրաստեց: մեր պարտքն է ասի իրեն յիշեցնել: գեռ Պատրիարքարանը եւ Քաղական Խորհուրդները օրինաւոր պազահամար յունին, անանկ որ երբ վաղը քուէարկութիւն մը ընել հարկ ըլլայ, մեռեալներուն անգամ քուէնամակ պիտի զրկուի, ինչպէս առջի անգամ եղաւ:

ԱՊԱԹՈՆ Գ. ԵՅ. — Դարձեալ կըսեմ, Քաղաքական ժողովը իր պարագը կը ճանչնայ եւ կը կատարէ չէ, թէ որ կը կարծէք որ Քաղաքական ժողովը իր պարագը չի ճանշնար եւ միտքերնիդ իր պարագը իրեն յիշեցնելէ նէ, եւ հիմայ հրաժարականս կուտամ:

ԱՏԵԽԱՊԵՏ — Երկու երեսիցին դէմ առ դէմ անցնելով մասնաւոր խօսակցութեան պէտք է եւ դարձեալ Սահմանադրութեան ամեն յաղուածները զեռ չեն գործադրուած, ասկէ ետքը պիտի գործադրուին. Հիմակը հիմա քանի մը կարեւոր ժողովոց կանոնները պէտք է գրուին. օրինակի համար Քաջազգական ժողովը ներքին կանոնի պէտք ունի զօր ինքն պիտի պատրաստէ: Ընդհանուր ժողովն ալ ներքին կանոնադրութեան մը պէտք ունի, եւ եթէ ժողովը կը համի, Դիւանը յանձն կառնու պատրաստել Ընդհանուր ժողովով ներքին կանոնադրութեանը:

Ժողովը հաւանութիւն կուտայ որ Դիւանը գրի առնէ Ընդհանուր ժողովոյ կանոնադրութեանը:

ԱՏԵԽԱՊԵՏ էֆ. — Առ եւս կը յայտնեմ որ ասկէ ետքը խնդրոց կարգին զուրս որ եւ է նիւթի վրայ խնդիր յարուցանելը անքնուննիք է եւ ժողովը պէտք է ասի գիտնայ այս օրունեք:

5

ՍԵՐՎԻԶԸՆ Շ. ԷՖ. — Ասկէ առջի նիստին մէջ առենագրութեան դէմ բողոքեցի, այս որ ժողովոյն ուշադրութեանը չի հրաւիրէր անցեալ նիստի առենագրութեան վրայ, թէ որ մինակ ինձի վերաբերեալ խնդիր մը ըլլար ասիկայ: Մեր առենական կրթութիւնը դեռ անքանական է, ուրեմն այն կէտերը որ առաջային մէջ իրը աւանդութիւն քիչ շատ ազդեցութիւն կրնան ունենալ մեր առենական ընթացքին վրայ, ընդհանուրին շահը կոզիք որ այս կէտերը օրինաւոր սահմանի մը մէջ պահուին: Ահա միակ այս ոգևոլ էր որ նախընթաց առենագրութեան ոգւոյն դէմ, միանդամյն մէջը պարունակած քանի մը սիրակերուն դէմ ժողոքեցի:

Յոզգիս իրաւացի ըլլարը ազացուցանելը լու համար՝ նախ սա կը հարցնեմ Պ. Առենագրին թէ՝ ի՞նչ պատճառաւ իր ասկէ առջի խմբագրած առենագրութիւններուն բոլորը կարճ; եւ միակ այս ետքինը երկարէ է: խնդիրը հոս աւելի բացատրութիւններուն կարու էր եւ մանրամանը խօսուածներուն բոլորն ալ վերջին աստիճանի կարեւորութիւն ունեին արգեօք: պիտի ներէ ինձ անշուշն Պ. Առենագրի թէ որ կարծեմ թէ այս երկար գրուիլ գիտմամբ է: Երկրորդ՝ առենագրութիւնը թէ որ ծայրէ ի ծայր մէկը կարգաց, սա ազդեցութիւնը կ'ունենայ որ ժողովականներուն մեծ մասը խօսպերնին չեն գիտցեր, եւ միակ Դիւանը խօսպը գիտցեր է: Կամ խօսպով ըստ առենագրութիւնը դաստիմէ՛ բացուած ծայրէ ի ծայր Դիւանին կողմանէ ժողովոյ մեծագոյն մասին դէմ: Դիւանը ժողովոյ մեծագոյն մասէն գոհ ըլլարց՝ դաստիմաց բանալ անոր ու էմ, իր ջատագովութիւնը կրնաց գրել, բայց ժողովին առենագրութիւնը մէջ չէ՛: որովհետեւ առենագրութիւնը իրենը չէ՛, ժողովինն է թէ որ ասանէ չըլլար, առենագրութիւնը գործիք մը կըլլար Դիւանին մեռքը: ասոր ալ ժողովը հաճութիւն չի կրնար ատէլ եւ ոչ մէկ ատէն: Ահա վերջին առենագրութեան իմ վըրայ ըրած ազդեցութիւնը կարելի է որ կը սիալիմ: Ժողովոյն կիյնայ այս մասին իր կարծիքը յայտնել:

Գանձք մէջը պարունակած սիալներուն էն մինակ ինձի վերաբերեալները յառաջ կը բերմ, թէպէտ կը տեսնեմ միանգամայն որ ուրիշներուն ալ զրուցածները մէշդ գրուած չեն: կարելի է որ Դիւանը մինակ իր զրուցած մտիկ ընելու զբաղելով, իմ եւ ինձի պէտք ուրիշ քանի մը անձանց ըստաները աղէկ չէ լսեր:

Նախ դիմուել կուտամ առենագրութեան սա կէտին վրայ: — Առենագրութիւնը նույնական է վիճնուիրին խօսքին սա կէտը կը յիշէ՛ մէկը կրկնեմ գարձեալ, Դիւանը հոս ո՛չ թէ իրը Յանձնաժաղով կամ Մասնաժողով

կամ տեղեկաբերի դէմքով կը ներկայանայ: »
Բայց անանկ խօսք չեղաւ բնաւ: Ետքէն մը-
տեր է ատենագրութեան մէջ: Դարձեալ դի-
տողութեանց տեսարի մը առաջարկութեան
վրայ իմ խօսք ըսածիս պէս ճիշդ չէ արձա-
նագրուած, եւ ըսի, «Ձեր առաջարկութիւ-
նը Ասհմանագրութեան մէկ յօցուածին
և պատրաստութիւնն է, ուրիմ, քուէի դը-
նել կարելի չէ, ուրիմ վեճարանութեան
տեղի չիկար, միայն Ս. Պատրիարք Հայրը
և մեր առաջարկութիւնը պէտք եղած տեղը
և կը հաղորդէ: խնդրոց կարգին անցէք: »
Ասենագրութեան մէջ գրուածը ասկէ շատ
տարբեր է:

Տրոց խնդրոյն համար Դիւանին ներկա-
յացուցած գրութեան վրայ առենագրու-
թեան մէջ իմ բերանս գրուած պարբերու-
թիւնը եւ չի հասկցայ, եւ կարծեմ որ Պ. Ա-
սենագրին ալ ուրիշներն ալ չի հասկալու
համար հոս գրեալ է, բայց ահա իմ զրուցածս,
և Ազգին վիճակը խիստ ատիպազական է, ա-
և ասնկ ժանր խնդիր մը՝ ինչպէս տուրքի
և սուդիրը, Դիւանին առաջարկութեան հա-
մեմատ իր ամէն պարագաներովը քննուե-
լու համար շատ ժանձութիւններ ճեռք
և թերելու կարօտ է: մինչեւ հիմայ տուրքի
և վրայ խօսուածը՝ Ընդհանուր ժողովը ար-
և դէն կիսկատար դաստած է եւ այս պակտ-
և սութիւնները լցնելու և խնդիրը լաւ մը
և քննելու համար որոշած է արդէն Քաղա-
քական ժողովին ճեռքը Յանձնագուղովը
և կազմուիլը եւ մինչեւ գալ տարի այս Յանձ-
նագուղովը Դիւանին սովոծին պէս տեղի-
և կագիր մը կրնայ պատրաստել: Ուրիմ
և կառաջարկեմ որ Դիւանին բոլոր դիտո-
ւութիւնները սոյն Յանձնագուղին հա-
և զորդուին: Հիմակու հիմայ մեր Ընելիքը՝
ըստ որում Վարչութիւնը ստիլի կարօտ է
և երկար բարակ վիճարանութեանց վերջը
և առնելու չի կրնար սպասել, մեր ընելիքը
և պիտի ըլլայ արտաքոյ կարգի Յանձնագու-
ղով մը ընտրել Արքապանին նախագահու-
թեամբը եւ արտօնել որ սոյն Յանձնագու-

ց զովը Ազգին ժողուէ այսօր Ընդհանուր Ժո-
ղովին որոշած գումարը կամ, իբր թէրհաւ:
«Ճիւ՝ գալ տարրուան մէջ որոշելու տուրքին
և վրայ, կամ ասհմանեալ գումար մը այս
և տարրուան համար մինակ: »

Այս տարրուան տուրքը գալ տարի որոշ-
ուելուն եւ Յանձնագուղի կազմուելուն հա-
մար երբ ատենագրութեան մէջ ասի յիկայ
ըսին, ես աս պատախանը տուի: Եւ ոչ թէ
ատենագրութեան յիշածին պէս խօսեցայ:
Ահաւասիկ իմ ըսածս: «Եւր Քաղաքական
ժողովը Ընդհանուր ժողովյ որոշմանը՝ ան-
և մեմատ վերցիշեալ Յանձնագուղը հաս-
և տաստած ըլլար՝ ատենագրութեան մէջ նը-
շանակուու ըլլալուն համար արգեօք այս
և գործողութիւնը իրը չեղած պիտի մեզ-
ուէք: հասնկ արտասուց կարծիք մը ինչ-
և պէս մէկը կրնայ պաշտպանել, ես կը պը-
դեմ որ քննութեան պաշտօնը սոյն Յանձ-
նագուղին յանձնուած է, ինձի համար
և խնդիրը պարզուած է: » Հիմա Ընդհա-
նուր ժողովյ կը միայ իւր կարծիքը յայտ-
նել:

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — (Ատենադպիր) Պիտի
ջանամ կարմ խօսքով պատախանել Աէրպի-
չէն էֆինտիին ամրաստանութեանը: Եւ նախ
թող ներէ Սէրպիչէն էֆինտիին ոս դիսուղու-
թիւնը ընելու թէ՝ ես օր առաջ եւ ինքնայ-
յորդոր հազորդեցի իրեն ատենագրութեան
օրինակը, որպէս զի ժամանակ եւ դիւրու-
թիւն ունենայ իր ամրաստանութիւնը պատ-
րաստելու եւ ինք չի հազորդեց ինձի զամ-
րաստանութիւնը որ ես ալ իմ պաշտպանու-
թիւնս առաջուց պատրաստելու կարող ըլլա-
յի: Առաք կը տեսնէք որ, ինչպէս ամէն
մասմաք, այս մասին ալ ահա՛ տկար գիրքի
մը մէջ կը գտնուիմ Աէրպիչէն էֆինտիին
առնել: Անմիջապէս ճեռք կառնում ամբա-
տանութիւնը:

Երկու գլխաւոր կէտ կը պարունակէ
ամբատանութիւնը: մէկ մը նիւթեական սը-
խալներ կը նշանակէ, մէկ մ'ալ ընդհանրա-

պէս ատենազրութեան ոգին ամբասատանութեան ներքեւ կը մէջ :

Նիւթական սխալ կրնայ սպրդիլ նոյն իսկ համառատագրութեան դրութեամբ դըրուած ատենագրութեանց մէջ, հազար որչափ աւելի մեր ատենագրութեանց մէջ, մասնաւանդ աղմկալից նիստին մը ատենագրութեանց մէջ, որ յատենի առևտնած համիրճ ծանօթութեանց եւ յիշողութեան ոյժավով կը խրմագրուի . ասանկ նիւթական սխալները՝ Երևափսիսանք իրաւունք ունին գիտելուն եւ Ատենագրութիւնը միշապատրաստ են ու զղելու երբ կ'ապացուցուին : Ասանկ եղած է մինչեւ այսօր : Սէրվիչն է Քինտիին ալ ցուցած այս տեսակ սխալները, յետք քննութեան, կրնան ուղղուիլ, բայց միասմի հիմա քննելու անկարող եմ, որովհետեւ եւ ոչ իսկ ամբողջը լսեցի կամ աղեկ մը կրցի հասկնալ իր ըսածները : Բայց ամբասատանութեան ծանր կէտր այս չէ . գանք այն կէտին որ ուղարկի իմ պատույս կը դպչի իրբեւ Ատենագրութեան մարդ, այն կէտին որ ատենագրութեան ոգին կ'ամբասատունէ : Սէրվիչն է Քինտիին ըսել կուգէ թէ եւ մասնաւոր դիտարութեամբ անանկ մը յերիւրած յարմարցուցած եմ ատենագրութիւնը որ ինւան արդարանայ եւ Դիւանին դէմ խօսութները խայտառակին, այս նպատակաւ կամաւ եւ գիտնալով խարդաւանած եմ ատենագրութիւնը : Ահա՛ այս ամբասատանութեան դէմ բողոքեցի անցած անգամ եւ այսօր ալ կը բողոքեմ բոլոր ուժովս : Եւ ասանկ ամբասատանութիւն մը անանկ անձի մը կոզմէն կուգայ ինձի որուն իմ վրայ ունեցած սէրն ու համարումը իմ կինացաց էն զօրաւոր միսիթարութիւններէն մէկն է : Եւ ասանկ ամբասատանութեան մը մէջ ի՞նչ առաջ կը բերէ Սէրվիչն է Քինտիին — զլսաւորապէս մէկ բան մը : Կըսէ թէ մինչեւ հիմա ատենագրութիւնները կարմառաօս կըլլային եւ իրբեւ միակ բացառութիւն՝ այս ատենագրութիւնը մահրապատում ոճով գրուած է : Ասկէ կը հետեւ ատենագրութիւնը մէկ քուզով լսելեայն մէրժեցիք ամբասատանութիւնը : մեզի կը մեայ հիմա զիս ու մեր քուէն միանգ ամայն պաշտպանել :

Ենթադրութիւնը բոլորպին սխալ է : Երկու անսակ գործի համար կը գումարուի ինդհանուր ժողով, մէկ մը ընդհանրական շանուց վլերաբերեալ խնդրոց համար . ընտրութիւնները գաղտնի քոչարկութիւն մէջ, եւ այն ատենագրութիւնը այս նիւթական գործողութեան նկարագրութիւնը կըլլայ միայն . իսկ խնդիր մը վիճաբանութեամբ կորչուին եւ այն ատենագրութիւնը այն վիճաբանութեան արձանագրութիւնը կըլլայ : Ատենագրութիւնները կեցած են եւ այս ըսածն կը հաստատեն : Ընդհանուր առուրքի խնդրոյն համար երկու անգամ նիստ ըրաւ Ընդհանուր ժողովը, երկու նիստին ատենագրութիւնների ալ մանրապատռմ ոճով գրուած են, եւ անտարակոյս առաջնինն մէջ եւրի գալիքը գուշակելով մասնաւոր դիտաւորութիւն ունեցած չեր կրնար ըլլալ Դիւանը : Ահա՛ Սէրվիչն է Քինտիին յառաջ միարած միակ զօրաւոր փաստին բոլոր զօրութիւննը : Հիմա Ենզի կը դիմեմ, Երևափսիսան է Քինտիին ներ, մեզի որ զիս մեզ Ատենագրութիւնը ըսելէն կէս ժամ եւաքը զիս նորին Ատենագրութիւնը ըսելով, յայտնեցիք թէ մէր համարունքն ու վլստանութիւնը միշտ նոյն է իմ վրաս, եւ կազմակեր որ ամեն մէկերնիդ մեր խղճմատանքին մէջ իջնելով ազատութեամբ եւ անաշխատութեամբ զիս մը առք այս ամբասատանութեան վրայ . Այն որ այս սօսքերը մեզի կուզէլ, իրբեւ մարդ եւ իրբեւ Ատենագրութիւնը ուրիշ արժանիք մը չունի բայց սա միայն որ իրեն յանձնեւած պաշտօնը ամենայն ուղղութեամբ կը կատարէ եւ ոըստութիւն ու խարդախութիւն իր բոլոր կիւանքին մէջ ոչ երբէք ընդունած է : Դուք արդէն մեր քուչով լսելեայն մէրժեցիք ամբասատանութիւնը : մեզի կը մեայ հիմա զիս ու մեր քուէն միանգ ամայն պաշտպանել :

ՍԵՐՎԻԶԸՆ Ս. Էֆ. — Ատենադրութիւնքի էֆէնտիբն խօսքերուն մէկ քանի էֆտերուն վրայ կուզեմ խօսիլ, բայց նախ սա կը յայտնեմ որ ես Օտեան էֆէնտիբն մէռով չի պիտի պատասխանեմ: Օտեան էֆէնտիբն կըսէ թէ՛ ինքը ատենագրութիւնը կանխաւ ինձ տուեր է որ ամբասանութիւնս պատրաստեմ, բայց գիտնալու էր՝ որ ասի իմ իրաւունքս է, վասն զի, ինչպէս ըստ եմ, ատենագրութիւնը Ընդհանուր ժողովինն է եւ ոչ թէ Դիւանին: Կըսէ գարձեալ որ ես ամբասանութիւնս իրեն չեմ հաջորդած, ասիկայ իմ պարտքս չ:

Օտեան էֆէնտիբն իմ վրաս ցուցուցած սիրոյն համար չնորհակալ եմ եւ սա ալ կը յայտնեմ որ այս առևակ վէճերը մեր բարեկամութեան շեն գոզիր, քանզի վէճը անձնական չէ, եւ Ընդհանուրին շահը կը պահանջէ որ ատենական գրաւթիւնները կատարեալ ճշգրիտին ունենան, գրաչս զի պատագային մէջ գէլ տպաւորութիւնն մը շնունչ Ատենագրութիւնը ուշի ուշով կորդալէս ետքը՝ սա տպաւորութիւնը ըրաս իմ վրաս որ Ատենադրիը աւելի կրփին է հարցուցեր քան թէ ուղղութեան եթէ, ինչպէս կըսէ Ատենադրութիւն էֆէնտիբն, բողոքս կէս ժամ ետքը Ընդհանուր ժողովը զինքը Ատենադրութիւնով իմ բողոքս մերժած է, ասի թո՛ղ յայտնէ ժողովը:

Ժողովը կը ցաւի այս վէճին երկարելուն վրայ եւ բնաւ կարծիք մը չի յայտներ:

ԱՄԲՈՒՅԻՆԱՆԱԱ. Տ. Ա.Ա. — Այս վէճերը շատ երկար կընան առեւել, ուստի կառաջարկեմ որ Յանձնաժողով մը կազմուի այս գործը երկարօրէն քննելուն համար:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Այս խնդիրը Ապդային ստիպուական գործոց ամենեւին չ' ոգնէք. ուստի եթէ ժողովը կը համի, ինդրոց կարգը անցնինք: Միայն ժողովոյն կը հարցնեմ թէ այս ատենագրութիւնը ընդունած է թէ ոչ:

ՍԵՐՎԻԶԸՆ Ս. Էֆ. — Ամբասատանու, թեան տակ եղած ատենագրութիւն մը չն. դունուած չի կրնար ըլլալ երբէք:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Օտեան էֆէնտիբն մինչեւ հիմա Սէրվիչէն էֆէնտիբն հետ էր եւ ասանկ վէճ մը պատահած չէր. ինչպէս կըլլայ որ այսօր ասանկ վէճ մը երեւան կելլայ:

ՍԵՐՎԻԶԸՆ Ս. Էֆ. — Կարծեմ Ատենապետը իրաւունք չունի ասանկ հարցում մ' ընկելու:

ԱՄԲՈՒՅՍԱՆ Գ. Էֆ. — Ատենագրութիւնն մէջ միշտ նիւթական սմալներ կրնան պատահիլ եւ երր գիտալութիւն ըլլայ, կուզ զուին: Ուստի կատաւարկեմ որ այս վէճին համար Ապրօ էֆէնտիբն իրաւարարութիւնը:

Սէրվիչէն էֆէնտիբն, ինչպէս նաեւ ժողովյ մեծագոյն մասը կընդունին Ատենապետ Ապրօ էֆէնտիբն իրաւարարութիւնը:

6

ԱՏԵՆԱՊԵՏ էֆէնտիբն Գաւառական Երեսփոխանաց յապաշելուն վրայ տեղեկութիւն կուզէ Քաղաքական ժողովին, եւ ի՞նչ ընել հարկ է, կըսէ, որ այս ընտրութիւնները որ առաջ կատարուին:

ՖՐՈՒՏ ԱՄՐՈԽԱԿ Պէթ. — Սահմանադրութեան գործադրութեան ուր տեղուաեք ըլլալը համար կամար Գործադրի Ցանձնաժողովին, տեղեկութիւն ուղեցինք եւ առած տեղեկութեանց նայելով մէկ կողմէն Գաւառաները հրահանդներ զրկուելու վրայ են եւ մատ օրերս Երեսփոխական ընտրութեանց հրահանդները պիտի զրկուին:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Քաղաքական ժողովը պէտք է ամսապարէ որ որ առաջ Գաւառական Երեսփոխաները ընտրութիւն:

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. Ա.Ա. — Եթէ նախ Ա-
ԱՄՅՆԵՐԴՈՒԹԻՆՆԵՐԸ կարգի չի դրուին, ան-
հընալ է որ Սահմանադրութիւնը Գաւառ-
ներուն մէջ գործադրուի, վասն զի՞ ո՞վ պի-
տի հսկէ գործադրութեան միջոցներուն եթէ
բանիքուն Առաջնորդներ չըլլան։

ՅՈՎԱԿԻՄԵԱՆ Յ. Ա.Ա. — Քանի մը
վարդապետներ զանազան պաշտօններով Ե-
րասաղէմէն դուրս կը գտնուին, բայց Մի-
արանութենէն չեն զատուած, Միարանու-
թիւնը ասոնց անուններն անդամ իր ցանկե-

րուն մէջ չէ դրած։ Ի՞նչ կը մոտածէ ասոր
վրայօք Ընդհանուր ժողովը։

Ատենապետ Էֆէնտին կը պատասխանէ
որ այս խնդիրը Քաղաքական ժողովոյ կը
վերաբերի։

Ատենանը կը վերհսոյ ժամ 9ին։

Ատենադիր

Պ. ՕՅԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Բ Ս Տ .

19 ՓԵՏՐՈՒԱՐ 1865

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՊՈՂՈՍ ՄՐԲԱՉԱՆ ՊԱՏՐԻՈՐՔ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ս Ա Հ Ա Կ Է Ֆ Լ Ն Տ Ի Ա Պ Ր Օ

(Կերկայ Երեսին 74)

Առենապետ է Փէնտի ժամը 6ին կը բանալով ի նորկայութեան 71 ժողովականաց :

4

Նախորհթաց նիստի առենադրութիւնը կը կարգացուի եւ կը նդունուի առանց դիտողութեան :

2

Առենապետ ԱՊՐՈ ՍԱՀԱԿ Է ՖԵՆՑԻՆ կը յայտնէ որ Ա. Առենապիր Օտեան Գրիգոր է Փէնտի Տէրութեան պաշտօնով Մայրաքաղաքու հեռացած ըլլալով, դրով կը հրաժարի Առենադպրութեան պաշտօնէն: Նոյն հետայն կը կարգացուի Օտեան Գրիգոր է Փէնտիր հետեւեալ նամակը:

Առենապայլ Առենապետ է Փէնտի

Տէրութեան պաշտօնով այլուր կոչեալ կը մեկնիմ այս Քաղաքէն եւ կը պարտաւո-

րիմ հրաժարի Ընդհանուր ժողովոյ Առենադպրութեան պաշտօնէն՝ զրու անհամար վարեցի առաջին օրէն մինչեւ այսօր: Երջանիկ եթէ կրցի գոհ ընել զմենդհանուր ժողովը, երջանկագոյն պիտի համարիմ զիս եթէ ակամայ թերութեանց համար հանդիպեցայ ներողամութեան:

Գ. ՕՏԵԱՆ

27 ՆԵՐԵՄԲԵՐ 1884

Կ. Պալիս

Ապա Առենապետ է Փէնտիրն Օտեան Գրիգոր է Փէնտիրի առ Ընդհանուր ժողովը մաստցած ծառայութիւնները յիշելով, ԱՇՆՈՐՀԱԿԱՎՈՒԹԵԱՆ քուէ կառաջարկէ:

Բոլոր բազմականք ոտքի վրայ ելլալով կը նդունին չնորհակալութեան քուէն:

Եւ որովհետեւ այսօր գործերնին շատ է, կըսէ Առենապետ է Փէնտին, ուստի կառաջարկէ ուրիշ նիստի մը ձգել Ա. Առենադպիր ընտրութիւնը:

ժողովը այս առաջարկութիւնը կը եղունք։

ԱՏԵՆԱԿԻՐԸ — Այսօրուան խնդրոց առաջինն է Սրուսազմայ Վանքին կանոնագրութիւնը, որտեղ իւրաքանչիւր Երևափառան որ առաջ մէկ մէկ օրինակ ընդունեց։ Ո՞վ որ այս կանոնագրութիւնն վրայ դիտողութիւն ունի, կարգաւ եւ կանխաւ խօսից կարգը գրաւելու է։

ՍԵՐԱԿԻՑԵՆ Ս. ԷՅ. — Ընդհանուր ժողովը նիստը ազգային գործոց շարունակութիւն է հետեւարար Ընդհանուր ժողովոյ մէկ նիստէն մինչեւ յետագայ նիստը ինչ որ եղած է, պէտք է ժողովը գիտնայ, Աւասի վերջին նիստէն ի վեր ինչ որ եղած, պէտք է որ Ասենապետ էֆենտին ժողովին համառօտէ։

ԱՏԵՆԱԿԻՐԸ — Աէրպիչէն էֆէնտիի ուղած տեղիկութիւնները ամէն մարդ գիտէ եւ լրագրուերն ալ հրատարակեցին։ միայն թէ՝ աւելի աղէկ կը լայ որ Բաղաբական ժողովը առաջ այդ տեղիկութիւնները, որովհետեւ ինքն էր Ընդհանուր ժողովը որոշումները դարձագրողը եւ ինքն ստէկ յարաբերութիւններ ունեցաւ Սրուսազմայ Պատրիարքին հետ։

ԱՂԱԹՈՒ Մ. ԱՂԱ. — (Փոխ-Ալտենապետ Քաղաքական ժողովոյ) Երկարօրէն նըկարագրելու բան մը ցիկայ, որովհետեւ Բաղաբական ժողովը որոշում մը չէ ըրած։ Միայն առ ըսմեծ որ Սրուսազմայ Ս. Պատրիարքը էջմիածին գնաց եւ անտի կ. Պոլիս վերագրածաւ։

ՍԵՐԱԿԻՑԵՆ Ս. ԷՅ. — Բայց կարծեմ էջմիածին երթալին առաջ Սրուսազմէն կ. Պոլիս եկաւ։

ԱՂԱԹՈՒ Մ. ԱՂԱ. — Այս, Ընդհանուր ժողովը նսայի Վարդապետը Պատրիարքը ընտրելէն եւ առաջ կարգական ժողովութեան առաջը մէկ մը զինքը տեմնար եւ իւր դիտութիւնները բերանացի իրմէն առնէր։

Ներ գնացին, նորընտիր Պատրիարքը կ. Պոլիս եկաւ, ասկէց էջմիածին գնաց Եպիսկոպոս ձեռնադրեցաւ եւ ապա կ. Պոլիս վերագրածաւ ու քանի մը անդամ ալ Քաղաքական ժողովով հետ տեսնուեցաւ։

ՍԵՐԱԿԻՑԵՆ Ս. ԷՅ. — Վերջին նիստէն ի վեր բոլոր եղածը այս է մի։

ՈՒԽԱԽԱՅԱՆ Ն. ԷՅ. — Եսայի Վարդապետը Պատրիարք ընտրուեցաւ, կ. Պոլիս եկաւ, ասկէց էջմիածին գնաց Եպիսկոպոս ձեռնադրուեցաւ եւ կրկին կ. Պոլիս գարձաւ ասոր վրայ ասկէ աւելի խօսք ընելը ժամավաճառ ըլլալ է։

Այս միջոցին Ս. Սրուսազմայ Պատրիարքին մէկ նամակը Դիւտանին կը ներկայանայ, Նորին Սրուսազմութիւնը այս նամակը առ Ս. Նախագահն եւ առ Երևափառան ուղղելով կը յայտնէ թէ՝ Բաղաբական ժողովը իւր յայտնէ թէ ժողովավորին կողմէն խմբագրուած Սրուսազմին կանոնագրիը առեալ Երևափառանը հաջրդեր է առանց իւր ժիուղութիւնները միանգամայն տպելու և նատի կը խնդրէ որ կանոնագրութեան քննութիւնը յառաջին առ նիստին մգուի մինչեւ որ ինքն ալ իւր դիտողութիւնները տպելու և նատի իւր դիտութիւնները տպելու Երևափառանց հաջրդէ։

ՈՒԽԱԽԱՅԱՆ Ն. ԷՅ. — Ընդհանուր ժողովը ի՞նչ կը խորհի այս նամակին վրայ կուզէ՝ արդեօք զանի նկատողութեան առնել, թէ կը պնդէ գարձեալ այսօր կանոնագրութեան քննութիւնը ընելու։

ՍԵՐԱԿԻՑԵՆ Ս. ԷՅ. — Ինչո՞ւ համար Սրուսազմայ Պատրիարքը այսօր Ընդհանուր ժողովոյ ցի ներկայացաւ, պէտք էր որ ժողովը մէկ մը զինքը տեմնար եւ իւր դիտութիւնները բերանացի իրմէն առնէր։

ՏՕԳԹ. ՈՍԱՅԱԵԼԱՄԱՆ ԷՅ. — (Բ-Անդապիր) Ս. Նախագահ Հայրը Ընդհա-

նուր ժողովոյ Դիւանին կարծիքը ուզեր էր զիտնալ՝ թէ արդօնք Տ. նսայի Ս. Պատրիարքը այսօրուան նիստին հրաւիրել հաջրէ է: Ընդհանուր ժողովոյ Դիւանը մտածելավ որ այսօր Սրուսաղէմի կանոնագրութիւնը պիտի քննուի եւ կրնայ ըլլալ որ այս քընութիւնը սաստիկ վէճր մը դառնայ եւ ժողովով աղմկի, միշտէս ուրիշ պարագաներով մէջ պատահած է գժարագրաբար, մանաւանդ որ տառնկ աղմկախառն վիճաբանութեանց մէջ անձնականութիւն ալ կրնայ մտնել, այս մտածելով Դիւանը աւելի յարմար դատեց որ այսօր կանոնագրութեան քննութիւնը ըլլայ լիննայ եւ յառաջիկայ նիստին Ս. Պատրիարքը հրաւիրուի որ գայ ժողովին ներկայանայ:

ՆԵՐԿՐՈՒՅ 8. ԱՂԱ. — Սրուսաղէմայ Պատրիարքը շէր կրնար այսօր Ընդհանուր ժողովին ներկայանալ, վասն զի քանի որ դեռ կանոնագրութիւնը չէ ընդունած եւ չէ ուսխած տական, Սրուսաղէմի Պատրիարք չէ: Երբ կանոնագրութեան խնդիրը լուծուի եւ ինքն ուլստէ, այս ատեն միայն Ընդհանուր ժողովը պիտիք Պատրիարք ճանչնալու է:

ՏԱՏԵԱՆ Դ. ԷՖ. — Մահմանագրութեան հըրդ յօդուածին տրամադրութեանը հետեւելով՝ նախ Սրուսաղէմի Միարանութեան կարծիքն առնելու եւ ապա կանոնագրութիւնը խմբագրելու էր:

8048. ՌԱՅԱՑՔՆԱՎԱՆ ԷՖ. — (Բ. Ա. տեհաղովիր) եթէ Տատեան ներսէս էֆէնտին քիչ մը համբերէք, պիտի տեսնար որ կանոնագրութեան խմբագրութեանը առաջ թէ՛ Միարանութեան եւ թէ՛ Ս. Պատրիարքին կարծիքն առնուած են: Նախ գիտնալու է թէ Քաղաքական ժողովը այս կանոնագրութիւնը խմբագրելէն առաջ ի՞նչ գործողութիւնները ըրաւ: Ահաւասիկ նաևն ժողովը մէկ անդեկագիրը որուն մէջ յայտնի կը տեսնուի որ Միարանութեան կարծիքն առնե-

ուած է Քամանակին: Խայնալէս Ա. Պատրիարքին զիտողութիւններն ալ հոն նշանակուած են: ասկէ զատ ահա կանոնագրութեան ձևադիր օրինակը զոր Քաղաքական ժողովը Պատրիարքին ներկայացաւցեր եւ Նորին Մրապնութիւնը իւր գիտողութիւնները իր ձեռքի գրովը իւրաքանչեւր յօդուածի դէմը գրած է, եւ Մրապնունին զիտողութիւնները Միարանութեան դիտողութիւնները ըսել են, վասն զի Մրապնուն Միարանութեան կը խօսի: եթէ ժողովը հաճի ասոնք լսելու, ապարապարտ մէճերու տեղի չի մնար:

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՖ. — Նէվրուզ Յովակիմ Աղյօին պիտի պատասխանեմ: — Յովակիմ աղան կըսէ թէ մանելու որ Պատրիարքը կանոնագրութիւնը շնորհունի ու շուխտէ, դեռ Պատրիարքը չէ: Ասիկայ մեծ սխալ մ' է, որովհետեւ Ընդհանուր ժողովը զանի Պատրիարք ընտրեց, մենք Պատրիարքը կը ճանչնանց, միայն թէ՛ երբ կանոնագրութիւնը ընդունունի, այն ատեն ամբանատութեան տակ կիխնայ:

Տատեան ներսէս էֆէնտին դարձ, կը սեմ թէ՛ արդարեւ Մահմանագրութիւնը կը հրաժայէ որ Վանսկանաց կարծիքն առնուի: Վարչութիւնը ասի կը յարգէ եւ անտարտիոյս կատարած է: Սրուսաղէմի Պատրիարքը իւր գրովը կը յարանէ որ իւր գիտոցութիւնները տպեալ Երեսմիուսանաց հազարդէլ կուպէ, Ընդհանուր ժողովը կուգէնէ կը յարգէ այս որոշամքը, բայց այս նամակը բաւական չէ որ Կանոնագրութեան քննութիւնը ուրիշ նիստի մը գեներու պարաւորէ զեկու:

ՏԱՏԵԱՆ Դ. ԷՖ. — Միարանութեան կարծիքը նախնին Ընդհանուր ժողովին օրովը առնուած է: այս անգամ ալ Միարանութեան կարծիքը հարցուցի՛ն արդեօք:

ԱՂԱՅԻՆԱՎԱՆ Ս. ԷՖ. — Ներսէս էֆէնտին կուզէ որ Երկրորդ անգամ Միարանութեան կարծիքն առնուէր: ասոր ամենեւէն

հարկ չիկար, որովհետեւ նոյն Միաբանութիւնն է, նոյն մարդիկներն են որոնց կարծիքն այն ատեն առնելեցաւ. այժմու Երուսաղեմի Պատրիարքն ալ այն ատեն Վանքն էր եւ ինքն ալ Միաբանութիւնն հետ իւր գիտողութիւնները ըրաւ, եւ այսօր ալ իւր բոլոր գիտողութիւնները յանուն Միաբանութիւնն կընէ.

ՈՒԽՍԻՆԱՅՆ Ն. ԷՖ. — Երուսաղեմի Պատրիարքը իւր նամակաւում կը բողոքէ որ իւր գիտողութիւնները Ընդհանուր ժողովոյ չեն հաջորդուած, թէ իւր գիտողութիւնները թերաւ են, Ընդհանուր ժողովը կուզէ արդեօք որ Պատրիարքին նամակը նկատողութեան քննութեան շատենելով կանոնագրութեան քննութեանը անցնի:

ՍԵՐԳՎԻԶԵՆ Ս. ԷՖ. — Եթէ Պատրիարքը կանոնագրութեան վրայ իւր գիտողութիւնները ըրած ըլլար, այն ատեն հարկա քըն-նութիւնը գալ նստին կը ճգուտէր իւր գիտողութիւնները առնելու համար. բայց քանի որ կանոնագրութիւնը տևէր եւ իւր գիտողութիւնները ըրեր է, մենք կրնանք այսօր կանոնագրութիւնն քննութիւնը ընել:

ՈՒԽՍԻՆԱՅՆ Ն. ԷՖ. — Պատրիարքին գիտողութիւնները պակասաւոր են, վասն զի կանոնագրութիւնը իրեն ներկայանալին եւ իր գիտողութիւնները առնուելին ետքը, Պատրիարքական ժողովը քանի մը յօդուած աւելցուցեր է կանոնագրութեան մէջ. զանոնք Պատրիարքին չեն ներկայացուցած եւ անոնց վրայ Պատրիարքը իր գիտողութիւնները գեռ չի ըրած, Ուստի ժողովը կուզէ թէ ոչ Պատրիարքին բողոքին պատասխանել:

ՍԵՐԳՎԻԶԵՆ Ս. ԷՖ. — Ժողովին կարծիքը հարցնելէ առաջ պէտք է գիտնալ թէ Պատրիարքին շատեն առնելու համար ի՞նչ միջոց բռնեց:

ԱՂԱԲՈՆ Մ. ԱՂԱ. — Նախկին Ընդհանուր ժողովոյ օրովը խմբագրուած կանոնագրութիւնը եւ անոր վրայ այն ատեն Միաբանութիւնն ըրած բոլոր գիտողութիւնները վանօրէից Հոգաբարձութեան յանձնուեցաւ, այս վերջինը պէտք եղած քննութիւնը ըրաւ, եւ հին կանոնագրութեան որ մէկ տեղը փոխեց եւ վերջապէս նորէն կանոնագրութիւն մը խմբագրուց եւ Քաղաքական ժողովոյ ներկայացուց. Քաղաքական ժողովը զանի քննելին ետքը Երուսաղեմի Պատրիարքին ներկայացուց, ան ալ ժամանակ ուզեց իր գիտողութիւնները պատրաստելու, Պատրիարքական եւ կրօնական ժողովները կազմելով Պատրիարքին գիտողութիւնները քննեցին, որ մէկը իրաւացի դատելով Ընդունեցին եւ որ մէկը չէ կրցին Ընդունիլ. ասկէ ետքը կանոնագրութեան վերջնական խմբագրութիւնը եղաւ:

ՄՈՒՊԱՆՁԱԾԱԿԱՆ Յ. ԱՂԱ. — Մենք թէ Միաբանութիւնն եւ թէ՛ Պատրիարքին կարծիքներն ու գիտողութիւնները առինք եւ ատենցին ետքը կանոնագրութիւնները խմբագրեցինք:

ՓՈԽԱՌԱԾԱԿԱՆ Կ. ԱՂԱ. — Քաղաքական ժողովը պէտք եղածը ըլլեր է, միայն ետքէն աւելցուած յօդուածներուն համար ըլլալու է Պատրիարքին բողոքը:

ԱԼԵՔՆ-ՏԻԿՐԻ ԷՖ. — Պատրիարքը իւր գիտողութիւնները ըրաւ, տապա անգամ գիտողութիւն շըլլար:

ՍԵՐԳՎԻԶԵՆ Ս. ԷՖ. — Վարչութիւնը Միաբանութիւնն գիտողութիւնը առնելին ետքը կրնայ խմբագրութիւնն մէջ գիտողութիւնն ենթակայ եղած յօդուածները անփոփոխ պահել, Ասոր գէմ ո՛չ Միաբանութիւնը բաղոքելու իրաւունք առնի եւ ո՛չ Պատրիարքը:

ՏԱՏԵԱՆ Ն. ԷՖ. — Միշտ Միաբանութիւնն կանութիւնը առնուելու է, քանի որ Վա-

քին մատակարարութիւնը Միարանութեան
յանձնած է Սահմանադրութիւնը.

ՆԵԿՐՈՒՏ 8. Ա. Ա. - Ներսէս էֆէն-
ախն գիտնալու է որ Սահմանադրութիւնը
վանքերուն ընդհանուր տեսչութիւնն ալ
կերպանական Վարչութեան յանձնած է, հե-
տեւարար Վարչութեան կը մնայ խմբագրել
կանոնադրութիւնը, ինչպէս որ պէտք է եւ
Միարանութիւնն ալ զանի ընդունելու է:

ԱԵՐԱԿԱԶԵՆ Ս. Է. - Միարանութիւնը
Ազգը կը ներկայացն Սրուսազմի մէջ, Մի-
արանութիւնը Ազգին կամացը պարտաւոր է
հպատակելու. միայն իրաւունք ունի կար-
ծիք յայտնելու այն բաներուն համար որք
գանքին վնասակար կրնան ըլլալ:

ԱՏԵՆԱՊԵՏ Է. - Նիստը բացուելէն
ի վեր ժամանված կը լլանք եւ այս կերպով
ոչ այսօր եւ ոչ ալ յետազայ նիստերուն
մէջ կրնանք կանոնադրութեան քննութեանը
սկսիլ. Ընդհանուր ժողովը կարեւոր եւ ըս-
տիպոցական գործեր ունի, ինչպէս տեսաբ
խնդրոց կարգէն. Սրուսազմի վանքը քանի
տարի է ի վեր առանց Պատրիարքի է մա-
ցած. անոր նիւթական եւ բարոյական շա-
հերը մեծ վնասներ սկսած են կրել, ինչ մը
կալուածներ ձեռքէ կլլելու վանքին պիտի
մատնուին եթէ Պատրիարքը որ առաջ իր աե-
զը չի դառնայ, մասնաւոնդ որ Ս. Զատկի
տաղաւարն ալ մօտ է. Սրուսազմի մէջ ա-
մէն ազգեր իրենց Պատրիարքներն ունին,
մեր գանքը միայն առանց գլխու է մնացեր.
Վանքին անդորրութիւնը ու օգուտը կը պա-
հանջն որ Պատրիարքը որ առաջ Սրուսա-
զմի հասնի. Ուստի երկրորդական խնդիր-
ներն մէկ կողմէ թողղով, անմիջապէս կանո-
նադրութեան քննութեան անցնինք:

Այս ըստէն վերջը Ատենապետ էֆէնտին
տեսէլով որ Սրուսիսանք յօդնած են, կա-
ռահարկէ որ քառորդ մը հանգիստ արուի:

4

Քառորդ մը վերջը Ժաղովարանը վերը-
տին կը բացուի եւ Ատենապետի առաջար-
կութեամբ Ատենադպիրը երկու նամակ կը
կարդայ.

Առաջին նամակը կ. Գօլոյ նախկին
Պատրիարք Տ. Սարգիս Արքեպիսկոպոսինն
**է որով կը յայտնէ թէ իւր անձնական տվա-
րութեան պատճառաւ չի կրնար Ընդհանուր**
Ժողովը ներկայաւալ:

Երկրորդ նամակն Պալեան Կարապետ
Ամբրայէն է, յորում անձնական զրագմանցը
պատճառաւ Ընդհանուր Ժողովը չկրնար
ներկայ գտնութիւն յայտնելին ետքը, Երուսա-
լիմի Կանոնադրութեան վրայ իր կարծիքը
կը յայտնէ թէ Միարանութեան ընդունելիք
կանոնադրութիւնը ինքն ալ կը նունի:

Բազմականաց առաջարկութեամբը Ա-
տենադպիրը կը կարդայ նաև Կանոնագրին
ձեռագիր օրինակը եւ Սրուսազմայ նորմա-
տիր Ս. Պատրիարքին դիտողութիւնները:
Նոյնպէս կը կարգացուի Խառն Ժողովը տե-
ղեկագրիք՝ որուն մէջ ծայրէ ի ծայր նշանակ-
ուած են Կանոնադրութեան 13, 18, 20,
21, եւ 25որդ յօդուածներուն վրայ Ս. Պատ-
րիարքին դիտողութիւնները:

Անմիջապէս ետքը Ժողովը կամսի Երու-
սալիմի Միարանութեան Կանոնագրի քննու-
թեան:

Ա. յօդուածը կը կարդացուի եւ ա-
ռանց դիտողութեան կը նդունի միարան
հաւանութեամբ:

Բ. յօդուածը կը կարդացուի.

Այս յօդուածին առաջին պարբերու-
թեան վրայ Ազթուն աղա գիտել կուտայ
որ ամբաստանուրինը տարտամ բառ մէջ
եւ պէտք է բացարուի ամբաստանութեան
ինչ ըլլալ:

Սոյն յօդուածի առաջին պարբերութեան վրայ նոյնպէս Ս. Պատրիարք Հայրը կը հարցնէ ժողովին թէ՝ «ուր պիտի ուխտ որուասդիմ Պատրիարքը, իՊօլին քէ յիրուսադիմ»:

ԱՏԵՆԱ Ն. ԷՅ. — Առհմանագրութեան մէջ ուխտելու խօսք մի կայ:

ԱԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Եթէ նորընտիր Պատրիարքը կ. Պօլիս գտնուի, հոս կ'ուխտէ, բայց երբ վանքին մէջ գտնուած Սպահուպառուներին մէկը Պատրիարք ընտրուի, ուխտելու համար ծախքեր ընել եւ կ. Պօլիս գտնու հարկ չի կայ, Վանքին մէջ կուխտէ:

ՆԵԿՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Պէտք է որ Պատրիարքը գայ եւ Ընդհանուր Ժողովոյ ներկայութեան ուխտէ:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Երուսաղէմի Պատրիարքը ուր որ առ առ ըլլայ, պարտաւորուած է կ. Պօլիս գալ. նախ՝ ըստ որում Ազգին Ընդհանութեան կողմէ Պատրիարք ընտրուած է եւ պէտք է Ազգը ներկայացնող Ընդհանուր Ժողովոյ առենին մէջ ուխտէ, Երկրորդ՝ իւր ընդուրութիւնը հոս թ. Դուռը կը փառերանայ եւ Ֆերմանը հոս կ'առնուի. ուստի պէտք է թ. Դուռն առ ներկայանայ, մասնաւոնդ որ իրեւ Պատրիարք Մէհմիտիկի առաջին կարգի նշանն ալ պիտի ընդունի:

Բաւէարիութիւն կատարուելով, մէծամասնութեամբ կորչոյի որ Երուսաղէմի Ս. Պատրիարքը կ. Պօլիս գայ եւ Ընդհանուր Ժողովոյ ներկայութեան ուխտէ:

Նոյն յօդուածի երկրորդ պարբերութեանն առթիւ հետեւեալ գիտողութիւնները անզի կունենան:

ԱՂԱԹՈՆ Մ. ԱՂԱ. — Կանոնագրութեան խմբագրութիւնը լեզուի եւ յախ-

կութեան կողմէ պակասութիւն ունի. Ուստի կառաջարկեմ որ իմաստը միայն քննուի եւ քուէի գրուի եւ ետքը խմբագրութիւնը նորէն ըլլայ առանց իմաստը այլայլելու:

ԱՄՐՈՒԽԱՆԱԿԱՆ Յ. ԱՂԱ. — Վերստիկի խմբագրութիւնը կասկածի տեղի կուտայ. Պէտք է կամ Ընդհանուր Ժողովոյ մէջ վերջնական խմբագրութիւնը ըլլայ եւ կամ ձեռն. հաս մասնաժողովի մը յանձնուի որ նորէն խմբագրէ եւ առաջիկայ նիստին ձգուի քըն. նորութիւնը:

ՆԵԿՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Ընդհանուր Ժողովը միակ տրամադրութիւն երը կը հաստատէ, ասկային պէտք է որ ձեռնհաս մասնաժողովի մը յանձնուի խմբագրութիւնը.

ԱԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Եցր կանոնագրութիւն մը Ընդհանուր Ժողովոյ կը ներկայանայ ժողովի մը կողմէ, պէտք է կատարելագործեալ վիճակի մէջ ներկայանայ եւ այն ասեն միայն անոր վրայ քննութիւն կընէ Ընդհանուր Ժողովը, չէ՛, թէու իրը անկատար կը ներկայացնէք, այն ասեն պէտք է ես գարձնենք որ կատարելագործի եւ ապա Ընդհանուր Ժողովոյ ներկայանայ:

ՄՈՒՊԱՀԱՅԵԱԿԱՆ Յ. ԱՂԱ. — Քաղաքական Ժողովը ասկէ աւելին շկրնար ընել:

ՆԵԿՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Ես գարձնեալ այս երկրորդ պարբերութեան վրայ դիտողութիւնն ունիմ:

ԱԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Նէլլուզ Յավակիմ աղան թող գրով տայ իր դիտողութիւնը:

ՆԵԿՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Իմ դիտողութիւններս արդէն յայտի գրուած են Սահմանադրութեան մէջ:

ԱԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — (Առ Նէլլուզ Յա-

վակիմ աղան) ԱՇ. գրով տուր դիտողութիւններդ :

ԱՏԵԽԱՊԵՏ. — Դիտողութիւնները կանխաւ գրուած ըլլալու էին որպէս զի ժամանական շըլլայինք, եւ արդէն չառ երեսինաններ պարապատած են : Արդեօք Նէմուշ Յովակիմ աղան ալ գրա՞ծ է :

ՆԵՐԿՐՈՒԹ Յ. ԱՂԱ. — ԱՇ. դեռ չեմ գրած, բայց ահաւասիկ կը գրեմ :

ՈՄՍՆՔ ԲԱԱՄԱԿԱՆԱՏ. — (Կանոնագրութեան երկրորդ պարբերութեանն առթիվ) Եթէ Տնօրին Խորհուրդին որոշումները չի գործադրէ Պատրիարքը, ամբաստանութեան տակ կիյնայ, Այս կանոնագրութեան մէջ ամէն կատարելութիւն մէ կին փնտուելու չէ, ամէն կանոն ի սկզբան քիչ չառ պակասաւոր կը լլայ, ետքը փորձով կը կատարելագործուի . նոյն իսկ Սահմանագրութիւննիս պակասաւոր է եւ վերաբնութեան ժամանակ խել մը փոփիսութիւններ պիտի կրէ : Չափազանց կանոնապաշտ շըլլանք, այլ քիչ մ'ալ գործնականին զրադինք. աչքերնուս առաջքը եղածը լուս մը չի քննելով հնուուն եղածին ետաւէն կը վագնեք :

ՍԷՐՎԱՉԻՆ Յ. ԷՅ. — Այս կէտը պարզելու համար սա խօսքը աւելցնելու է երկրորդ պարբերութեան մէջ. Այս մասին Կ. Պոլսոյ Պատրիարքին համար Սահմանագրութեան յայտնած արամագրութեանցը հետեւ էլլով :

ՄԻԱԱՍԵԱՆ Մ. ԱՂԱ. — Բայտ իս այս

երկրորդ պարբերութիւնը ամեննեւին փոխելու չէ :

Քուէի կը դրուի երկրորդ պարբերութիւնը եւ առանց փոփիսութեան մեծագոյն մասամբ կը նդունուի :

ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ. ԵԱՂԱ. ԷԿԵՆՏԻՆԻ կառաջարկէ աւելցնել երի ինքն ալ սիրով եւ յօժարութեամբ օճուկալ ըլլայ :

ՄԻԱԱՍԵԱԾԵԱԾԵԱՆ Յ. ԱՂԱ. — Կը զարմանամ որ այս դիտողութիւնը ընողը Բաղադրական ժամանակ անդամ գտնուելով՝ խմբագրութեան ատեն իր գիտութեանը չէ ներկայացնեցած :

ՍԼԿՎԻԶԵԽ Ս. ԷՅ. — Ասանկ խօսք մը աւելցնելը ենթադրել է որ երբեմն բռնի մէ կը եկեղեցական կը ձեռնադրուի . մեր եկեղեցական օրինաց մէջ բռնութեամբ եկեղեցական ընել շիկայ, ուստի եւ այս գիտութեան ալ տեղի չի կայ :

ՓԱԿՈՒԽԵԱՆ Կ. ԱՂԱ. — Շատ օրինակ ներ տեսնուած են, մասաւանդ Հռովմէական Եկեղեցւոյ մէջ :

ՈՒԽՍԻԽԵԱՆ Ն. ԷՅ. — Ժառանգաւոր գլուխոցի յօդուածին մէջ յայտնի գըրուած է որ յարմարութիւն եւ կոյզում ունեցողն միայն եկեղեցական պիտի ըլլայ :

ԶՈՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ. ԵԱՂԱ. ԷԿԵՆՏԻՆ զրով հետեւեալ դիտողութիւնը կը ներկայացնէ :

«Եպիսկոպոս ըլլալու վարդապետին վկայագիրը նախ պէտք է Կ. Պոլսոյ կրօնական ժողովին գայ, եւ ժողովն առանց որոշումն ընկելու պէտք է որ Վանօրէից եւ Տնօրինական ժողովներուն յանձնէք, գան զի Սպիրիուտացն ըլլալու Վարդապետին ծախուը Ս. Ալթուին կողմէն պիտի արուի, այս տաեն

սերօնական ժողովին հաստատութեամբ Ալբարանուան Աթոռը երթայ, եւ բացի Պատրիարքէն, չորս Սպիտակոպաներէն աւելի շըլլայ, վասն զի Սպիտակոպաներուն առաւելութիւնը Ա. Աթոռին ծախսին առաւելութեան պատճառ կըլլայ :

ԱԿՐՈՒՁԵՆ Ս. Էֆ. — Վարդապետի մը Սպիտակոպութեան համար վիայագիր տալը Միաբանութեան իրաւունքն է, տար վրայ զանգան նկատմամբ բան աւելցնելը Միաբանութեան իրաւութեանը դպիլ է, մասնաւել ծախսի համար արժանաւոր Վարդապետի մը Սպիտակոպութենէ արգիլելը անտեղի է :

ՆԵՐԿՐՈՒԹ Տ. Ա.Ա. — Ամէն տեր ժողովրդեան վիայագրովը Վարդապետ մը Սպիտակոպութիւնը վանքին ժողովուրդը Միաբանութիւնն է, ուստի կոտաջարիեմ որ բոլոր Միաբանութեան որոշմամբը Վարդապետի մը Սպիտակոպութեան վիայագիր տայ Պատրիարքը, կամ լաւ եւս Միաբանութեան Ընդհանուր ժողովը որոշէ Վարդապետի մը Սպիտակոպա ձեռնադրութիւլ :

Ժողովը մեծագոյն մասամբ կընդունի որ Հորրորդ պարբերութեան մէջ փոխանակ տօրին Խորհուրդը գրուելու, գրուի՛ Միաբանից զնդիմանոր ժողովլել :

Երրորդ եւ չորրորդ յօդուածներուն վրայ ՅԵՒՆԻԵԱՆ ԱՐԴԱՀԱՄ ԱՂԱՆ կառաջարկէ որ Վանքէն բացակայ եղող Միաբաններն ու Ընդհանուր ժողովոյ որոշմանցը մասնակցին, վասն զի, կընէ, Վանքին բանիրուն եւ վատահութեան արժանի Միաբանները կամ պաշտօնով եւ կամ դիտմամբ Վանքէն հեռացած կրնան դատուիլ, Պէտք է որ Ընդհանուր ժողովը անոնց կամ ներկայութիւնը պահանջէ եւ կամ ցույնին աւզէ :

ԱԿՐՈՒՁԵՆ Ս. Էֆ. — Խնչովէս որ մեր

Ընդհանուր ժողովներուն ներկայ չեղողը բուէ տալու իրաւունք չունի, անհանգ ալ Միաբանութեան Ընդհանուր ժողովին ներկայ չեղողը չկրնար քուէ տալ :

ՅՈՎԱԿԻՄԵԱՆ ՅՈՎԱԿԻՄ աղան սոյն երրորդ եւ չորրորդ յօդուածներուն վրայ հետեւեալը կառաջարկէ :

«Ս. Երրուաղջմայ համար Ազգային կեդրոնական Վարչութեան Դիւանը զատ տեսք ունենայ որուն մէջ արձանագրուին այժմ ևու Միաբանից թիւլ, այսինքն վաճառք քանի՛ Սպիտակոպոս, քանի՛ Վարդապետ, ո՞քքան Վարկաւագ կամ կիսասարկաւագ ու քանի՛ սպասաւոր ունենալն եւայը, Անոնց ծերեւեան տեղերը, անոնցնին եւ մականուննին, եւս քանի՛ տարիէ ի վեր Միաբանութեան յարերէն, ի՞նչ պաշտօն կը վարեն եւ ի՞նչ ամսական ունին, անոնց հանդերձները կամ սամակարարութիւննին ի՞նչպէս է. ասէք զատ ամէն տարենգլուին անոնց թիւլ աւելցած կամ պակաս ըլլալը, Ազգային կեդրոնական Վարչութեան մանրամասնաբար ցուցակը զրկուիք :

Երեսփոխաններէն ոմանք կը յայտնեն որ Պատրիարքի ընտրութեան ատեն բացակայութիւնը Միաբանից կարծիքը առուուիլ է :

ԱԿՐՈՒՁԵՆ Ս. Էֆ. — Պատրիարքի ընտրութեան հրահանգ չի կայ Կանոնագրութեան մէ, Միաբանութիւնը չչ' Պատրիարքը ընտրովը, Միաբանութիւնը ընտրելեաց արժանիքին վրայ իւր կարծիքը կուտայ եւ ներկայացման շանկը կը պատրաստէ : Այս վերջին պարագայիս մէջ բացակայ Միաբանները կարծիքին է որ Ընդհանուր ժողովը ներկայ գտնուին :

ԱԿՐՈՒՁԵՆ Ս. Էֆ. — Դուէ բացակայ Միաբանք քուէնին զրկին :

ՆԵՎՐՈՒՅ Յ. ԱՂԱ. — Ես կառաջարկեմ որ Պատրիարքուներու ներկայացմանց առաջարարաւունելու առեն բացակայ Միարունը կամ անձամբ ներկայաւուն կամ քըւէնին դրկեն. ասի կանոնագրութեան մէջ աւելցնելու է: Որպէս առաջարարաւուն ներկայացմանց անկանութեան մէջ ազգացութիւն ունի Պատրիարքի ընտրութեան վրայ, վասն զի նոյն ցանկէն գործ եղաղ անձի վրայ քուէ չի տրուիր:

ՊԵՏԱԿՐԵԱՆ Յ. ԱՂԱ. — Բնդշանուր ժողովոյ ներկայ չեղող Երեսփոխան մը քուէ կրնայ մի դրկել:

ՈՒԽՍԻՆԵԱՆ Ն. ԷՅ. — Երկու կողմէն ալ իրաւունք կերեմի. Սակայն Միարանութեան Ընդհանուր ժողովը մեր Ընդհանուր ժողովոյ հետ բազդատելով անտեղի է, վասն զի ո՞վ կրնայ արգիլել որ Երեսփոխան մը մեր Ընդհանուր ժողովներուն չի կարենայ ներկայ քանուիլ. բայց Երուսաղէմի համար Տեղապահը կրնայ դիտմամբ վաճէն հեռացնել որն որ սուցէ: Ռւսոի Պատրիարքուներու ներկայացման ցանկը պարարաւունելու ժամանակ պէտք է բացակայ Միարաները կրաւիրել կամ անոնց քուէները խնդրել: Հետեւարար Ֆրէնկենան Արքանամ աղայի դիտողութիւնը նկատողութեան առնել հարկէ է:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Բոլոր Միարանից ներկայ դտնուիլը դժուար բան է, տասի կրցողը անձամբ կուզայ եւ չկրցողը նամակաւ քուէ կը դրկէ: Բայց այս վերջին պարագայիս մէջ կրնայ խարդախութիւն մտնել:

ՈՒԽՍԻՆԵԱՆ Ն. ԷՅ. — Խարդախութեան բան չեմ տեսնէր ամենեւին: Ճիշդ Ընդհանուր ժողովին մէջ եղած ընտրութիւններուն պէս կը լլայ, Եթէ նամակով քուէ ու դեղնաւն մէջ խարդախութիւն կրնայ մտնել, բայց է հոս ալ խարդախութիւն կրնայ ըլլալ:

ՍԵՐՎԻՏԵՅՆ Ս. ԷՅ. — Հօս իս այս յօդուածը փոխելու պէտք չի կայ, որովհետեւ ներկայութիւն կամ նամակաւ քուէ ու զելը դործ աւելի դժուարացնել է:

ՅՐԵՎԱԿԱՆ Ա. ԱՂԱ. — Ուրեմն կուղենք որ ասանկ կարեւոր խնդրոյ մը մէջ Միարանութեան մէկ մասը եւ կարելի է մէկ բանիրուն մասը ամենեւին հաղորդակցութիւն չունենայ:

ՍԵՐՎԻՏԵՅՆ Ս. ԷՅ. — Եթէ Ֆրէնկեան Արքանամ աղայի առաջարկութիւնը ընդունուի, այն ասեն ամէն խնդրոց որոշման համար պէտք պիտի ըլլայ Միարանութեան բացակայ գտնուածները հրաւիրել:

Խնդրը քուէի կը դրուի եւ մեծագոյն մասամբ կորույափ որ չըրրորդ յօդուածին վեցերորդ պարրերութեան ցուցուցած պարագային դուրս մնացած վեց պարրերութեանց յայտնած պարագայներուն համար բոլոր բացակայ Միարանից քուէն ուղարկ նամակաւ:

Ե. ՐԴ. յօդուածը կը կարգացուի եւ առանց փոփոխութեան կը նդունուի մեծագոյն մասամբ:

Զ. ՐԴ. յօդուածը կը կարգացուի:

ՍԵՐՎԻՏԵՅՆ Ս. ԷՅ. — Այս վեցերորդ յօդուածը առաջի որոշումը կը չըրէ, ըստ որում Ընդհանուր ժողովոյ բոլոր անդամոց երկու երրորդ մասը կը պահանջուի, որպէս զի որոշութերը վաւերական համարուին: Ուրեմն բացակայից քուէն ուղելը աւելորդ է:

ՈՒԽՍԻՆԵԱՆ Ն. ԷՅ. — Թէ որ Միարաները ամէնն ալ ներկայ ըլլան վանքին մէջ, այն ասեն այս յօդուածը աղէկէ է, սակայն Միարաններին շատերը կամ դիտմամբ կամ պաշտօնով բացակայ կը ըստ եւ

սրինաւոր նիստ չի կրնար ըլլալ, եւ օրէն է որ Ընդհանուր Ժողովները մեծագոյն մասամբ գործ աւենեն, եւ այս դրութեամբ մեծագոյն մասն չի գոյանար:

ԱՂԱԲԵԿԱՆԱՆ Ս. ԷՅ. — Այս վեցերորդ յօդուածը բոլորովին աւելորդ է:

ԱԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Նամակաւ քուէ ուղելուն մէջ շատ խարդախութիւն կրնայ մտնել, օրինակի համար նամակները դիտմամբ ժամանակին աեցըրնին չեն հասնիր: Ասոր համար ինձի աւելի ազէկ կ'երեւայ որ ներկայից երկու երրորդ մասովը գործ տեսնուի առանց բացակայից դիմելու:

ԱՐԴԱՌԻՆԱՆԱՆ Ն. ԷՅ. — Մենք կուզենք յի Միաբանութեան Ընդհանուր Ժողովոյ մեծագոյն մասովը ըլլան որոշումները:

ԱԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Բացակայներէն քուէ ուղելը անկանոն է, աել մը չի կայ այս սովորութիւնը:

ԱՐԴԱՌԻՆԱՆԱՆ Ն. ԷՅ. — Ամէն աեղ գործ ադրբելի է ասիկայ:

ՄՈՒՊԱՀԵՍՏԵԱՆ Յ. ԱՂԱ. — Եթէ այս պէս շարունակենք, Պատրիարքը Զատիկին ալ հոս, է Մեռնդին ալ:

ԱՐԴԱՌԻՆԱՆԱՆ Ն. ԷՅ. — Բայց մենք Պատրիարքին երթալը ուշանալուն համար աչքերնին չենք կրնար գոցել, մենք պարաւորութիւն առած ենք ամէն բանի համար հասուն քննութիւն ընել:

ԱՂԱԹՈԽ Մ. ԱՂԱ. — Վեցերորդ յօդուածին մէջ եթէ մենք մեծագոյն մասն չի գրեցինք, պատճառը դժուարութիւնները բանալու համար էր:

ՔՈՒԷՎԱՐԻԿՈՒԹԻՒՆ կը կատարոյի եւ մեծագոյն մասով կորոշուի որ վեցերորդ յօդուածին մէջ մեծագոյն մասն գրուի փոխանակ երկու երրորդ մասն գրելու:

ԱՄԵՆԸ կը վերենայ ժամը $10 \frac{1}{2}$ ին:

ՓՈԽ-ԱՄԵՆԱՊԱՎԻՐ

Մ. ԱԱՓԱՑԵԼԱՆԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Բ Ս Տ .

25 Փետրուար 1865

Ա Ա Լ Ա Թ Ի Ա

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՊՈՂՈՍ ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐք

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ս Ա Հ Ա Կ Է Ֆ Է Ն Ց Ի Ա Գ Ր Օ

(Ներկայ Երեսիսանը 72)

Առենապետ է Փէնտիկ ժամը 6ին կը բա-
նոյ Առենաը 72 ժողովականաց ներկայու-
թեամբ :

4

Նախընթաց Փետրվար 19 նօտի առե-
նազրութիւնը կարդացուեցաւ :

Առենան Ներսէն է Տ. գիտողութիւն
կընէ որ ինքը սոյն նատին մէջ սահպէս ըստծ

է . «Պատրիարքը ուրիշ գիտողութիւնները
ունի եռքին յաւելուած յօդուածներուն
վրայց , եւ թէ առենազրութեան մէջ այս-

պէս չէ արձանագրուած իւր խօսքը Դարձ-
եալ երկրորդ անգամ խօսք առենուս այս-

պէս ըստի , կընէ . «Առանձ ժողովը Սահմանա-
դրութեան հայր յօդուածին հետեւելով

«Միաբանութեան եւ վանօրէից Հոգարար-
քութեան կարծիքը առենելին ետքը պէտք

է իր Կանոնագրութիւնը խմբագրել . քանիք

որ ասի չէ ըրած , թառն ժողովը որինաւո-
ւուալիս չէ ըրած խմբագրութիւնը : Դարձ-

դալ գիտողութիւն կընէ որ ինքը ըսկը է :

Վիանի որ այս Միաբանութիւնը քակելու
և կարող չենք եւ վանքին մատակարարու-
թիւնը անոր յանձնուած է , պէտք է որ
վանենազրութիւնը չինուի եւ գործադրու-
թիւնը Միաբանութեան յանձնուի :

Տօքթ . Ո Ս Ա Ա Տ Ե Լ Ե Ա Ն Է Ք . — (Փոխ Ա-
տենուայիր) Այս վերջին գիտողութեան ան-
դի չի կայ :

Այս գիտողութենէն ետքը առենազրու-
թիւնը քուէի կը գրուի եւ մեծ ազայն մասով
կընդունուի :

Օ Տ Ե Ա Ն Գ . Է Ք . — Առենագրութեան
վրայ ուրիշ խօսք ուզող ալ եղաւ , բայց
Դիւանը առանց անոր ալ խօսք տալու առե-
նազրութիւնը քուէի գրաւ : ասիկայ անկա-
նոն է :

Փ Ա Փ Ա Յ Ա Ն Գ . Ա Մ Մ Ի Ր Ա Տ . — Ես անցեալ
նիստին մէջ քանի մը անդամ խօսք տափ եւ
խօսեցայ . կը զարմանամ որ իմ խօսքերս ա-

մենեւին չեն յիշուած : Ի՞՞ նշակէս կը լսայ որ
ուրիշներուն խօսքը կը լսուի եւ իմ չի լւս-
ուիր :

ՏԵՐ. ՈՍՓԱՏԷԼԵԱՆ ԷՅ. — (Փոխն Ա-
տենաղալիր) Արգէն անցեալ նիստին մէջ բո-
զգեցի որ եթէ տասը նրեսփոխան մէկէն
խօսին, անհնար է ատենագրութիւնը ընել-
կերեւայ որ Ամիրան ալ այս միջոցներուն
խօսեր է եւ հետեւարար չի կրնար ընել
իւր խօսածը :

ՓՈՓԱՏԷԱՆ ԳԵՐՈԳ ԱՄԻՐԱՆ ՎԲՐԺԻՆ
նիստին մէջ Դիւանին խօսք ուզէր եւ խօսքը
երկիցո ուրիշի տրուէր է, առոր համար ՌՊԱ-
ՌԻՆԵԱՆ ՆԱՀԱՊԵՏ ԷՖԵԽՏԻՆ դառնալով
կը հարցնէ թէ ինչո՞ւ իրեն խօսք չի տրուէր
եւ երբ ՌՊԱՍԻՆԵԱՆ էֆէխտին կը պատաժամ-
նէ որ՝ չի լսած եւ չի լսելուն պատճառները
կան, ԳԵՐՈԳ ԱՄԻՐԱՆ կը յանելու : «Ամենուն
վիօսուը կը լսէր, իմն միայն չէք լսէր ամէն
մանրգ իր նատուը ճանշնալուն է քիչ մը պա-
տուի ունինք, այն ալ այս ժողովին մէջ
վերսունենելու վրայ ենք, ի՞նչ ըսել ուզեցիր
«Ճի լսելուն պատճառները կան ըսելովդ :

**ՈՈԽԽԻՆԵԱՆ Ն. ԷՖԵԽՏԻՆ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ-
Ք ԻՆՔՆ ըսել ուզեց թէ . շատը մէկէն խօսք
ուզենուն, երբեմն խօսք ուզողները չի կը-
նար լսել :**

ՍԵՐՎԱԿԻԶԵՆ Ս. ԷՅ. — Այս ժողովայս
մէջ ամէն նրեսփոխանը հաւասար էն, ուրե-
մըն պէտք չի որ ԳԵՐՈԳ Ամիրան ուրիշներէն
տւելի պատիւ պահանջէ :

ԱՅԵԽԵՎԵԼ ԷՖԷԽՏԻՆ ԿԸ ՅԱՅՄԵՆ որ
ԵՐՈՒԱՆԴԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔ եկեր եւ կը խնդրէ
որ ժողովին ներկանայ եւ կանոնագրութեան
վրա ըլպակի վիճարանութիւններէն լուսա-
ուուի, դիտողութիւններն ալ ներկայացնէն:
Եթէ ժողովը կը հաճի, կըսէ, կիմա հրաւի-
րենք, եւ եթէ չուզեր, կանոնագրութեան

քննութենէն եաբք, երբ ժաղավին հանգիս
արուի, այն ատեն հրաւիրենք :

**ՀԱՆ ԺՈՂՈՎԸ Քանի մը կարծիք կը յայտ-
նէ:** — Մէկ կողմէն ԲԱՐՈՒՆԱԿ Պէտ, ՄՈՒ-
ՊԱՀԵԱԾԽԱՆ ԱԱԿՈԲ ԱԴԱԲ եւ Բաղաբական
ժողովոյ անդամներէն ումանք կը յայտնեն թէ
քանի որ նրուսազմի Պատրիարքը կանուս
իւր դիտողութիւնները ըրած է, առ դիտո-
ղութիւն չի կրնար ընել, միայն վիճարանու-
թեանց ներկայ կը լլայ եւ կը լուսաւորի,
ինչպէս ինք կը խնդրէ : ԲԱՐՈՒՆԱԿ Պէտ կը
յանելու նաև թէ նոյն իսկ Կանոնագրու-
թեան մէկ քանի յօդունները զորս Պատ-
րիարքը չէ տեսած, անոնց վրայ անգամ
Պատրիարքը դիտողութիւննելու իրաւունք
չանփ, վասն զի, կըսէ, Քաղաքական ժողովոյ
պարտուք չէ իր խմբագրած կանուսա-
գրութիւնը Հատրիարքին ներկայացնելու,
եւ եթէ ներկայացուցինք, պաշտօնական կեր-
պով չէր :

ՄԻՒՍ ԿՈՂՄԷՆ ՍԵՐՎԱԿԻԶԵՆ ԷՖԵԽՏԻՆ ԿԸ ՅԱՅՄԵՆ որ
Պատրիարքը կրնայ դիտողու-
թիւն ընել, ինչպէս որ ամէն մարդ իրաւունք
ունի դիտողութիւն ընելու, միայն թէ գրու-
կուսոյ իր դիտողութիւնները վիճարանու-
թեան մասնակցելու իրաւունք ալ չունի քա-
նի որ նրեսփոխան չէ, եւ միւս կողմէն իր
պատօսյ ալ չինար, կըսէ, որ վիճարանու-
թեանց հազորդ ըլլայ խնդիրը Պատրիարքին
անձնական չէ, այլ ազգային է, պէտք է
զանի քննեմք ամենայն ազատութեամբ Սթէ
Պատրիարքը դիտողութիւն ունի, կը յանե-
լու, Թող Տ. Սահակ Սպիտակուոր, որ Ե-
րեսփոխան է, յանուն Միաբանութեան այդ
դիտողութիւնները ներկայացնէ եւ զիճարա-
նութեան մասնակցի ինքն, կըսէ, Պատրի-
արքին չափ ծանօթութիւն ունի վանքին
եւ Միաբանութեան վրայ : Հետեւարու
ՍԵՐՎԱԿԻԶԵՆ ԷՖԵԽՏԻՆ կառաջարկէ որ Երուան-
դիմայ Պատրիարքը ժողովին գայ, բայց մի-
այն ունինքիր ըլլայ վիճարանութեանց առ-
ուանց մասնակցելու, եւ եթէ ունի դիտողու-
թիւն, գրով առայ :

ՍԵՐՎԱԿԻԶԵՆ ԷՖԵԽՏԻՆ այս առաջարկու-

Քիւնը կը պաշտպանեն բազմաթիւ երեսփառանք եւ մասնաւորապէս ՓԱՍՈՒՍԱՆ ԿԱՐԱՎԵՏ, ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ ԵԱՐՈՒԹԻՒՆ եւ ՆԵՐՄՈՒՋ ՑՈՒԱԿԻՄ Աղաները :

ՍՈՒՐԵՆԵԱՆ ՑՈՒԱԿԱՆԵՍ ԱՂԱՆ կը պնդէ որ Պատրիարքը գայ եւ վիճաբանութեանց մասնակցի, վասն զի, կըսէ, ինքը մեզնէ աւելի լաւ գիտէ թէ ի՞նչ բան պատակար եւ ո՞ր բան վնասակար կրնայ ըլլալ Միաբանութեան :

Վերջապէս մեծագոյն մասով կորոշուի որ Երթուղարքայ Պատրիարքը ժողովոյն ներկայ ԸԼԱԿ, բայց վիճաբանութեանց չի մասնակցի, միայն թէ, եթէ Դիւանը յարմար դատէ, տեղեկու թիւն ուզէ և. Սրբազնութեան ինչ ինչ էտերու վրայ :

Մեծ ագոյն մասին այս որոշման վրայ՝ Դիւանը, երկու նախկինուր եւ չորս Քահանանց կերպանն ուրբանուիր Պատրիարքը Սրբազնութեան ինչ հրահրիբն եւ Ընդհանուր ժողովոյ կը ներկայացնեն :

Ժողովը անմիջապէս Կանոնագրութեան քննութեանը կը ձեռնարկէ :

Է. Յօդուածն կը կարդացուի:

ՆԵՎՐՈՒԽԵԱՆ Ա. ԷՅ. — Տնօրէն Խորդին պաշտօնը որչափ ժամանակ տեսեւթ յայտնի չէ այս յագուածին մէջ, կարծես թէ ցիւանս պիտի տեսէ պաշտօնին: Ուստի կառաջարկեմ որ երկու տարի միայն տեսէ անոր պաշտօնն եւ երկու տարի ետքը փոխաւելով անդամները վերընարկի ըլլան:

Սոյն առաջարկութիւնը կը պաշտպանեն ՖՐԵՆԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄ եւ ՓՃԱՌՈՒՍԱՆ ԿԱՐԱՎԵՏ աղաները, ԱԵՐՎԱԿԵՆ ՍԵՐՈՎԱՅՐ ԷՖԵՆՏԻ ալ նոյն կարծիքը ունի, եւ կը յաւելու որ, եթէ Տնօրէն Խորհրդին մէջ անյարմար մարդիկ գտնուուն, այս կերպով առանց կորիւի կրնան փոխուիլ երկամեայ չըջանին վերքը:

Ժողովը ՆԵՎՐՈՒԽԵԱՆ ԱԲՐԱՀԱՄ էՖԵՆՏԻ առաջարկութիւնը նկատողութեան կառնուել կորոշ մեծագոյն մասամբ էրդոյ յօդուածնին վրայ յաւելու, Տնօրէն Սորհրդոյ անդամոց պաշտօնը երկու տարի միայն կը տեսէ եւ անդամները վերընարկի են :

Սոյն էդ. յօդուածին վրայ ՍՈՒՐԵՆԵԱՆ ՑՈՒԱԿԱՆԵՍ ԱՂԱՆ կը գիտէ որ տասը հոգի շատ է Տնօրէն Խորհրդին համար եւ ՆԵՎՐՈՒՋ ԱԲՐԱՀԱՄ էՖԵՆՏԻ կը յաւելու որ Միաբանութեան կը եկեղեցականներէն միայն ՅԵԾ տեղեկագրոց տակը ստորագրած են, ըստէ է այս ՅԵԾ ներկայ են վանքին մէջ, եւ այս թուոյն մէջն 10 հոգի Տնօրէն Խորհրդին մէջ գնելը շատ է. Տ. ԱՎԱԿԱՆ ԵՊՈՒՄՈ-ՊՈՅՆ ալ 10 հոգին շատ կը գտնայ, նոյնպէս նաեւ ուրիշ Երեսփառանք : — ԱԵՐՎԱԿԵՆ ՍԵՐՈՎԱՅՐ ԷՖԵՆՏԻ կառաջարկէ որ բացի Պատրիարքէն եւ Լուսարարապետէն՝ Տնօրէն ՍՈՐԿՈՒՐԴԸ պիտի բազկանայ 5 անդամէ բաղկանայ Տնօրէն Խորհուրդը :

Վերջապէս խնդիրը քուէի կը դրուի եւ մեծագոյն մասամբ ԿՈՐՈՉՈՒՆ որ Է. յօդուածին վրայ աւելցուի նաեւ, «Բայց Պատրիարքէն եւ Լուսարարապետէն՝ Տնօրէն ՍՈՐԿՈՒՐԴԸ պիտի բազկանայ 5 անդամներէ»:

ԱԵՐՎԱԿԵՆ Ս. ԷՅ. — Երբ կանոնագրութիւն մը Բնդհանուր ժողովոյն կը ներկայանայ, պէտք է անոր վերաբերեալ բարդ դիմուղութիւններու ալ մէկուկ ներկայանան. ո՞ւր է այս կանոնագրութեան վերաբերեալ տոսիւն, Կարձեալ այս տեսակ Կանոնագրութեան մը մէջ ամէն բան պէտք էր պարզուած ըլլար. Ի՞նչ է Նախադաշին բարութեան իւրաւունքները, ո՞րն է Տնօրէն Խորհուրդինը. եթէ Տնօրէն Խորհուրդը իւր մեծագոյն մասամբը որոշում մ'ընէ, եւ Պատրիարքը փարագոյն մասը կեռը ունենալով շուզէ այն որոշումը գործադրել կամ գործադրութիւնը Վանքին վնասակար գտնայ եւ չգործադրէ, պատասխանատուութեան տակէ Պատրիարքը, ասանկ պարագայներու մէջ դժուարութիւններ կը ծագին, ի՞նչ պէտք է ընէ Պատրիարքը, ասոնք ամենեւին չըն յիշուած, այսու ամենայնիւ ասոնք պարագային մէջ դժուարութիւններ կրնան յարուցանել:

ՍՈՒՐԵՆԵԱՆ Տ. ԱՂԱ. — Երբ ասանէ

պարագայի մը մէջ Պատրիարքին եւ Տնօրիքն Խորհրդոյ մէջ անհամամյութիւն ծագի , Պատրիարքը Միաբանութեան Ընդհանուր ժողովին կը դիմէ :

ԱԱ. Ա. ՊԵՏԵՎԱՆ Ս. ԷՅ. — Երբ Ընդհանուր ժողովը չկրնայ խնդիրը լուծել, որու պիտի դիմէ Պատրիարքը :

ԱՏԵՆԱՊԵՏ — (Պատասխանելով) Այս տաճն կեդրոնական Վարչութեան կը դիմէ :

Ծառ մը Երեսփախաններ Ասենապետին կարծիքը կը պոշտապանեն :

ՃԵՐՈՒՇ Ա. ՊԵՏ — ՍԵՐԺԻՀՆ է Փէնտի- ին ըսածը առ է . երբ Տնօրիքն Խորհուրդը ո բոշում մ'ընէ, եւ Պատրիարքը զանի վնասակար գատուով գործադրել շուգէ, եւ Տը- նօրիքն Խորհուրդը պեղէ որ իր որոշումը գործադրուի, Պատրիարքը ի՞նչ կրնայ ը- նել, Բաղաքական ժողովը ամէն բան Տնօրիքն Խորհուրդին յանձնեց առ նախակառ որ Խորհուրդ մը աւելի ազէկ կը մասած է քան թէ մէկ հոգի մը եւ նետեւաբար սխալի ալ նէ, աւելի թիվ կը սխալի քան թէ մէկ անձ մը, միայն թէ երբ գործադրութեան մէջ վնաս տեսնոյ, Պատրիարքը Կեդրոնական Վարչութեան կը դիմէ :

ԱՅՀՎԱԶԵՒՆ Ս. ԷՅ. — Ասանկ պարագայի մը մէջ կ. Պօլսյ Պատրիարքին ինչ ընկիրը զրուած է յայտնի Սահմանադրութեան մէջ, բայց կանոնագրութեան մէջ բան մը չէ յիշուած, Երկու կէտ կայ նկատելու, մէկ մը Տնօրիքն Խորհրդոյ որոշումները կրնան ան- գործադրելի կամ վնասակար Ըլլալ, Երկրորդ՝ Պատրիարքը գործադրութեանը մէջ գժուա- րութիւններ կրնայ դունալ եւ պատասխա- նառութիւնը իր վրայ է, Դիտենք որ Սահմանադրութիւնը ամէն բան Խորհրդոյ յանձնեած է, բայց անանկ կէտեր կան որոց համար Պատրիարքին հեղինակութիւնը պէտք

է . ասոնք անանկ բաներ են որ կանոնա- գրութեան մէջ բացատրուելու էին : Մորէին եան Ծովանանէս ազան կուզէ որ երբ Պա- րիարքին ու Տնօրիքն Խորհրդոյ մէջ անհա- մամյութիւն ծագի, Միաբանի Ընդհա- նուր ժողովոյ դիմէ . Բարունակ պէտք կուզէ որ ասանկ պարագայի մէջ Պատրիարքը Կեդ- րոնական Վարչութեան դիմէ, Առանց երկու- թիւն ալ գժուարութիւններ ունեն : Պատրի- արքը գործադրելու պարտաւորուած է, ե- թէ չի գործադրէ ամսառանութեան առ կիրայուայ, Ասոնք նկատելով կառաջարկեմ որ Պատրիարքին քիչ մը հեղինակութիւնները ցշդիւ բացատրուին :

ՃԵՐՈՒՇ Ա. ՊԵՏ — Ես կը կարծեմ որ Տնօրիքն Խորհրդոյ որոշումները գործադրելու պարտաւոր է Պատրիարքը, եւ եթէ տարկայ վերցնենք, Պատրիարքը կրնայ Տնօրիքն Խոր- հրդոյ որոշումները վնասակար կամ անգոր- ծադրելի գտուել եւ առանցով գործերը ա- ւելի կը գժուարանան :

ԱՏԵՆԱՊԵՏ — Եթէ ասորիարքի ու Տնօրիքն Խորհրդոյ մէջ անհամամյութիւն ծագի, Պատրիարքը Միաբանից Ընդհանուր ժողովոյ կը դիմէ եւ եթէ ասով ալ խնդիրը չի լուծարի, Կեդրոնական Վարչութեան կը դիմէ :

ԱՅՀՎԱԶԵՒՆ Ս. ԷՅ. — Հսածա չի կրցի Բարունակ Պէտք հասկցել . կան անձնե գործեր որ Տնօրիքն Խորհրդէն պիտի աեց- նին, բայց կրօնական գործերու համար Պատրիարքը Տնօրիքն Խորհրդէն աւելի իրա- ւասութիւն պէտք է ունենայ :

ԱՅՀՎԱԶԵՒՆ Ս. ԷՅ. — Այս կանոնա- գրութեան մէջ Պատրիարքի իրաւասութեան խորհրդն անգամ չի կայ :

ՎԵՐՀԱՆՊԵՏ ԲԱԼԵԻ կը դրուի խնդիրը եւ կորչոյի որ եթէ Պատրիարքին եւ Տնօրիքն էԽորհրդոյ մէջ անհամամյութիւն ծագի :

Վատրիարքը Միաբանից Ընդհանուր ժողովոյն կը դիմէ սթէ այս ալ բաւական շըլլայ, այն առեն կադրուսական Վարչակի թեան կը դիմէ :

ԵՐԻՒՍԱՂԵՄԱՏ Ս. ՊԱՏՐԻԱՐՔ կը հարցնէ Աստենապետին թէ՝ այս Կանոնագրութիւնը վերաքննելի՞է : — Աստենապետ է Փէնամի՛ կը պատմախանէ թէ երկորդ ժնի երցօնն ատեն կիկին պիտի ըննուի :

ԵՐՈՎԱՆՔԵՋԱՅ Ս. Պատրիարքը կուզէ պիտմալ թէ նախընթաց նամին իւր գրած նամադին թէ նէ պատմախան տուաւ ժողովը :

ՈՒԽՈՒՆԵԱՆ Ն. ԷՅ. — Կարծեմ Սրբազնը վերաքննութեան վրայ կը խօսի : արդարեւ Կանոնագրութեան մէջ յօդուած մը աւելցնելու է որ երկու կամ երեք տարիէն ետքը Կանոնագրութեան վրայ վերաքննութիւնը ըլլայ :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ (Երուսաղմէի) Այս չէ ըստմա : և իմ նամակաւն յայտնած էի որ Բարձրական ժողովը Կանոնագրութիւնը ապագրել տալով Սրեսփիսանաց զրկած է առանց իմ գիտուալթիւններս ալ միտսին տպելու, եւ զարմանալին այն է որ կան անակ յօդուածներ զրու չեմ ընդունած ու ետքին մտած են Կանոնագրութեան մէջ :

ԱՅԵՆԱՆՊԱՐ — Անցեալ նիստին մէջ Սրբազն Պատրիարքին իր ձեռօքը գրած զիտղութիւնները ժողովոյն մէջ կարգացուեցաւ :

ՍԵՐԱԿԵՆ Ս. ԷՅ. — Վարչութիւնը Միաբանութեան կարծիքն առենէն ետքը Կանոնագրութիւնը կը խմբագրէ եւ Ընդհանուր ժողովոյ կը ներկայացնէ, Սահմանադրութիւնը այսպէս տրամադրած է : բայց Զեր Սրբազնութեան եւ Միաբանութեան դիտութիւնները Ընդհանուր ժողովոյ ներկայացնել իր պարտքը չէ : թէ Սրբազն Պատրիարքը ուրիշ դիտութիւնները կը պարապատին եւ Ընդհանուր ժողովը հաստատել :

ԱԴԱԲԵԿԱՆ Ս. ԷՅ. — Սրբազնէմայ նորընակիր Ս. Պատրիարք Հայրը ի՞նչ իրաւամաք Դիւն կը հարցապնդէ եւ ի՞նչ իրաւամաք կը կազմակերպիր առաջականաց հաղորդուին :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. Ս. Պատրիարքը կը հարցնէ թէ իր բարձրը ի՞նչ ազգեցութիւն ըրտ եւ ինյու՛ իր դիտողութիւնները ցիտուեցան : Արեմին պէտք է որ Դիւն ն. Սրբազնութեան յայտնէ թէ Ընդհանուր ժողովը ի՞նչ ընդունելութիւն ըրտ իւր նամակին եւ թէ Սրբազնը իրաւունք ունի՞ իւր դիտողութեանց տպուիլը խնդրելու :

ՈՒԽՈՒՆԵԱՆ Ն. ԷՅ. — Սրբազնին նամակին պատասխանը ատենագրութեան մէջ կարդացուեցաւ, ըսել է ժողովը տեղեկութիւն ունի : Այսոր Սրբազնը իր նամակին պատասխանը առենելու համար չ' որ նուներկայացած է, այլ իրը Պատրիարք Երուսաղմէի, եւ երբ Դիւն յարմար գատէ, իրմէ տեղեկութիւն պիտի ուզէ :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — Սրբազնը իրաւունք ունի գարձեալ կարծելու որ իրեն զրկանք եղած է : ուստի իրեն պատասխանը կը կարդաց ահաւասիկ Սահմանադրութեան հջույժ յօդուածը, որուն մէջ ըստուծ է թէ կրօնական բաղդակական ժողովները իրացանչուր վաճիքի Միաբանութեան եւ Վանօրէից Խորհրդոյն կարծիքը առենէլին ետքը պէտք եղած կանոնագրութիւնը կը պարապատին եւ Ընդհանուր ժողովը հաստատել կուտան :

ԵՐԿՎԱԾԻՆ Ս. ԷՅԵՆՑԻՆ ալ կը յայտնէ թէ Վարչութեան պարաքը չէ Պատրիարքին դիտողութիւնները գպելու, եւ ԲԱՐՈՒՆԱԿ ԳԵՅ կըսէ թէ՝ Պատրիարքին բողոքը Թաղաքական ժողովոյ դէմ է, ինքը ասոր դէմ կը բողոքէ եւ կըսէ թէ Թաղաքական ժողովոյ պարաքը չէ Սրբազնին դիտողութիւնները տպել : — ԵՐՈՎԱՆՂԵՄԱՏ Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Թաղաքական

Ժողովը պակասութիւն ըրած չէ՛, կըսէ՛, մի-
այն իմ դիտողութիւններս առնելէն ետք
նորէն յօդուած աւելցնելու իրաւունք չու-
նէր :

Ատենապետ է Փէնտին Ս. Պատրիարքին
դիտել կուտայ թէ վիճարանութեան մաս-
նակցելու իրաւունք չունի, ևթէ նոր դիտո-
ղութիւններ ունի, ժողովը զանոնք նկատո-
ղութեան կրնայ առնել քանի որ Կանոնա-
գրութիւնը գեռ քննութեան տակ է :

Քառորդ մը Ժողովին դադար կը տըր-
ուի եւ ապա վերտանի կը բացուի :

Ատենապետի առաջարկութեամբը ԿՈՐՈ-
ԴՈՒԹ որ Պատրիարքին իրաւասութեան վրայ
յօդուած մը խմբագրուի եւ յառաջիկայ նիս-
տին ներկայանայ :

Հ. Յօդուածը կը կարդացուի :

Ա. պարրերութեան վրայ ԱՆԱՀԻԿԱՆԱՆ
ՍԱՐԳԻՆ ԷՖԵՆՏԻՆ կառաջարկէ որ փոխանակ
«ՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ կը հսկէ» ըսելու, ըսուի
«Պատրիարքը կը հսկէ» : — ՍԵՐՎԻԶԵՆ Է-
ՖԵՆՏԻՆ կառաջարկէ որ այս պարբերութիւնը
բոլորովին վերնայ, բայց ԱՄՈՒՆԱԱԿ ոչ Յա-
նեար է կըսէ որ Պատրիարքը այս ամէն բա-
ներուն վրայ կարենայ հսկէլ :

Վերջապէս քուէի դրուելով կորոյդ ի
որ փոխանակ «ՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ կը հսկէ»
ըսելու, ըսուի «ՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ կը հսկէ»
Պատրիարքին հսկողութեանը տակ :

ԱՆՎՐՈՒԹ Ա. Էֆ. — Այս առաջին պար-
բերութեան մէջ բան մը կը պակսի. Վան-
քին մէջ ամէն բան հսկողութեան տակ է,
նոյն իսկ Պատրիարքը, միայն Աւագ Լուսա-
րաբանութ հսկողութեանէ ազատ է, որպէս
Աւագ Լուսարաբանութ Պատրիարքէն մեծ
ըլլար, ևս կառաջարկեմ որ Աւագ Լուսար-
աբանը յիսուն տարեկան ըլլայ եւ գոնէ
բան տարիէ ի վեր միաբան ըլլայ նրաւա-
գէմի :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔԸ ու ՍԱՀԱԿ ԵՊՍՈՂՊՈՍԸ
կը յայտնեն որ Լուսարաբապետը մինչեւ հի-
մա Պատրիարքին անմիջական իշխանու-
թեանը տակն էր, եւ ամէն բանի համար
Պատրիարքէն հրահանգ կառնէր, բայց հիմա
ՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ հրահանգ պիտի առնէ,

Է. պարրերութիւնը քուէի կը դրուի եւ
առանց փոփոխութեան կընդունուի :

Թ. Ժ. ԺԱ. Եւ ԺԲ. Յօդուածները կը
կարդացուին եւ առանց դիտողութեան կըն-
դունուին :

ԺԲ. յօդուածին վրայ ԱՆՎՐՈՒԹ ԱԱԽ-
ԹԻԱ ԷՖԵՆՏԻՆ կառաջարկէ որ ՏՆԵՐԻՆ ԽՈՐ-
ՀՈՒՐԴԸ ընթացքը ՍԱՀԱԿ ԱՎՐԱԲԱԿ կազմը-
ուած Ժողովոց պէս ըլլայ :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔԸ յի կարծէր որ այս կա-
նոնագրութիւնը կէտ առ կէտ կարենայ
գործադրութիւնը նրաւագէմի վանքին մէջ: Ա.
Սըրազնութիւնը դիտել կուտայ նաև թէ
Միաբանութեան՝ Կեդրոնական վարչութեան
հետ ունեցած յարաբերութիւնները ամեննե-
ւին չեն յիշուած կանոնագրութեան մէջ:

ԺԳ. Յօդուածը կը կարդացուի :

ԱՆՎՐՈՒԹ Ս. Էֆենտին կառաջարկէ որժա-
ռանգուորաց դպրոցին հիմնագրին ծրագիրը
Միաբանութիւնը պատրաստէ եւ Ապդային
Վարչութեան դրէ եւ Վարչութեան Կրօնա-
կան Ժողովը եւ Ռւսունական Խորհրդոյ
ձեռօք նոյն ծրագիրը քննուի եւ վաւերա-
նայ :

Այս առաջարկութիւնը քուէի կը դրուի
եւ կընդունուի :

ԺԳ. Յօդուածը կը կարդացուի :

ԱՆՎՐՈՒԹ ԷՖԵՆՏԻՆ ԱՂԱԲԵԿԱՆ կառա-
ջարկէ որ այս յօդուածին մէջ աւելցուի եւ

առ բառերը եւ այլ որ եւ է ազգային հը-
տեսթիւններ :

ԺԴ. յօդուածը այս յաւելուածով քուէի
կը դրուի եւ մեծագոյն մասով կը նյութունուի :

ԵՐՈՒՍԱՂ. Ե ՄԻՒ. ՊԱՏՐԱՐՔԸ կը հար-
ցնէ թէ՝ երբ այս տեսակ ազգային հեռ-
թիւններ ձեռք բերելու առեն Տնօրիչն Խոր-
հուրդը դէմ կենայ նէ, ի՞նչ ընելու է :

ԺՈՂՈՎԸ կորոյդ որ առանկ պարագայի
մէջ կեղրունական վարչութեան դիմէ :

ԺԵ. Յօդուածը կը կարդացուի :

ԱՂԱԲԿԵԱՆ ՍԱՐԳԻՌ Է ՀԱՅԻ ՏԻՒ առա-
ջարկութեամբ կորոյդի որ ԺԴ. ԺԵ. եւ
ԺԴ. յօդուածներուն մէջ փոխանակ «Միա-
բանութիւնը պիտի ունենայ» բառերուն
տեղ դրուի՝ վաները պիտի ունենայ» :

ԺԵ. յօդուածը քուէի դրուեցաւ եւ
մեծագոյն մասով ընդունուեցաւ :

ԺԶ. Յօդուածը կը կարդացուի :

ԱԵՐՎԻՇԵՆ Ս. ՀԱՅԻ ՏԻՒ կառաջարկէ որ այս
յօդուածին մէջ փոխանակ «Միաբանութեան
պիտոյիցը» գրուէլու, գրուի «Միաբանու-
թեան եւ հիւանդ ազգայնոց պիտոյիցը հա-
մար» :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ (Երևանիմայ) Եթէ
ազգայնոց իրաւունքը տանը Հիւանդանոցին
մէջ խնամուելու, այն առեն տեսակ մը ուիմ-
տաւորներ հիւանդութիւն պատճառելով
կրնան տարիներ անցնել Վանքին մէջ, նոյն-
պէս Երուսաղէմայ մէջ բնակող ազգայինք, որ
Վանքին տուններուն մէջ ձրիապէս կը
բնակին եւ միւս Վանքին վրայ ծակրանալը
կը սիրեն, կրնան հիւանդանոցը լցցնել :

Երաւանիմայ Ս. Պատրիարքին այս կար-

ծիքը կը պաշտպանեն Տ. ՍԱՀԱԿ ԵՊԻԿՈՊՈ,
ԱՊՐՈ ՍԱՀԱԿ Է ՀԱՅԻ, (Ասունապէտ) ՕՏԵԱՆ
ՊԻՒՐՈՐ Է ՀԱՅԻ, (ԱՍՈՒՐԵՆՍԱՆ ՑՈՒՀԱՆ-
ՆԵՍ ԱՂԱՅԱ :

ԱԵՐՁԱՊէՌ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ալ իրա-
ւացի դատուելով Ս. Պատրիարքին այս կար-
ծիքը, ԺԴ. յօդուածը առանց փոփոխու-
թեան կը նյութուի :

ԺԷ. Յօդուածը կը կարդացուի :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ (Երևանիմայ) Միաբա-
նութեան ըոլոր հասոյթները ժապաւինեալ
տուժարի մէջ արձանագրուել եւ Սնուռուի
դրուելէ ետեւ, բանալին կնքելով Տնօրիչն
Խորհրդոյ քով մասու ի՞նչ հարկ կայ, եւ
եթէ Պատրիարքը ստիպողական պարագ մը
վճարելու պարաւորի, ի՞նչ ընելու է :

ԱԵՐՎԻՇԵՆ Ս. ԷՅ. — Ժամանակաւ մեր
Գերագոյն Ժողովոյ կնքելը կտորէ Եր,
երեք կտորն ալ զատ զատ անձանց քով։ Ա-
սիկայ անվանութեան պառուն է որ չէին
կրնար մէկ անձ մը գտնել եւ կնքելով անոր
յանձնել. ասանկ անվանահութեամբ չինուած
կանոնագրութիւն մը չի քալէր :

ՈՒԽԱԿԱՆ Ս. ԷՅ. — Սնուռուին բա-
նալին Տնօրիչն Խորհրդին յանձնելու է կանո-
նագրութիւնը, բայց պատասխանատուու-
թիւնը Պատրիարքին տուէր է. Արդ ի՞նչոքս
պատասխանատու կրնայ ըլլալ Պատրիարքը
անձնի Սնուռուին մը որուն բանալին ուրիշի
յանձնուած է :

Տ. ՍԱՀԱԿ ԵՊԻԿՈՊՈ — Պատրիարքը
վանքին անձնեն հաւատարիմ անձն է, բա-
նալին լրեն պէտք է յանձնուեի եւ եթէ պա-
կառութիւն մ'ըլլայ, իրմէն պէտք է հարցը-
ուի :

ԱՂԱԲԿԵԱՆ Ս. ԷՅ. — Կրօնականք
պէտք չէ որ ստակի խոսքի խառնուին, վահ-

գին գրամական գործերը պէտք է աշխարհականց յանձնութին, ինչպէս որ մեր Նկեղցիներուն գրամական գործերը եկեղեցպահանց յանձնուած են:

ՍԵՐՈՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Բառ որում Սընտակին զրայ հնդող Պատրիարքն է, եթէ Սինուակին ստահ վերցնէ, այն ատեն ինքը պիտի ըլլայ գատախազ եւ միանգամայն համարատու. Ասոր Համար կոտաջարիմ որ Տնօրին Ասորիցոյ անդամներէն մէկը Գանձապետ դրուի:

ՍՈՒՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — Գանձապետի հարկաւորութիւն չի կայ, քանի որ Պատրիարքը ինքնէ պատասխանատու. պէտք է ինքը հսկէ, մասաւանդ որ ինչ հարկ կայ վճճ ընելու քանի որ Տնօրին Ասորիցոյ զիւտթեամբը ծախս պիտի ըլլայ:

ՍԵՐՈՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Ինչպէս որ առեւտրական գործոց մէջ գանձապետ մը կայ որ պատասխանատու է եւ հրամանաւ կը շարժի, անձնկ ալ գանձապետը Պատրիարքին պատասխանատու ըլլայ եւ Պատրիարքն ալ Ազգին :

ԳԵՅԼԵՐԵԱՆ Յ. ԱՂԱ. — Գանձապետի հարկ չի կայ. իմ սնառուկս ես կը բանամ, ես կը գոյնեմ:

ՄԵԴԻՐԸ ԿԵՐԿՈՐԻ. — մէկ կողմէն ՍԵՐՈՎԻԶԵՆ ՍԵՐՈՎԱԿ եւ ԱՎՐՈ ԱՎԱԿԱԿ ԷՎԵՆՏԻՆՆԵՐԸ Գանձապետ մը ըլլայ անհրաժեշտ է կը սկսն, եւ այս Գանձապետին ընտրութիւնը Պատրիարքին յանձնել կոտաջարին. Միւս կողմէն Ս. ՊԱՏՐՈՒԱՐՔ կը է թէ՝ եթէ հաւատարիմ գանձապետ մը չի գտնեմ ի՞նչ ընեմ, կամ թէ Գանձապետը ստակները առնէ քայէ նէ ի՞նչ ընելու է:

Ա. ՎԵՐԺՈՎԻ ԺԵ. յօդուածը կը նդունուի անոր մէջէն քրանակին Տնօրին Ասորիցոյը

պիտի պահէ իր կերպով եւ իր հսկուութեանը տակ բառերը մէջէն բոլորով վերցուելով:

ԺԵ. յօդուածը կը կարգացուի:

Ս. ՊԱՏՐԻՈՐՔ (Երուսաղէմի) Կառաջարկեմ որ այդ 18որդ յօդուածը սա կերպով շարադրուի:

Պատրիարքը իրաւունք յունի ազգային ոչ մէկ կալուած ձեռքէ հանելու, մինչեւ որ թէ՝ Միաբարուութեան եւ թէ՝ Կարույրութեան հանութիւնը ըստանայ, Նոյնպէս կալուած գնելու ևնասին բացի ստիպողական պարագայներէ՝ ուր հաճութիւն ստանալու առթիւ վահ վրայ պատահիլ. Բայց ասանկ պարագայներու մէջ գնելէն ետքը պէտք է իմաց տայց :

Այս առաջարկութիւնէ վերջը Ս. ՊԱՏՐԻՈՐՔ կը սէ թէ՝ կրնայ պատահիլ որ կարուածներու փոխանակութիւնն ըլլայ ստիպողական պարագայներու մէջ եւ այսպիսի կարուածներ ունի Վանքը զորս այս մաքով առած է: Նոյնպէս կը յայտնէ թէ՝ Հայոց Վանքը տուներ ունի Յունաց թաղին մէջ եւ Յայներն ալ Հայոց Բաղի մէջ եւ այս վերջին տուները առնելու ոչ թէ դրամով այլ փոխանակութեամբ կը ըլլայ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ Ս. Պատրիարքի այս առաջարկութիւնը կը նդունի եւ միծագոյն մասամբ կորոյուի որ ԺԵ. յօդուածը իւր առաջարկածին պէս իսմազրուի:

ՅՈՎԱԿԱՆՄԵԱՆ ՅՈՎԱԿԱՆԿՈ ԱՂԱԱ Կառաջարկէ որ Երուսաղէմայ Վանքին բոլոր կալուածոց կալուածագրերուն Նոյնպէս անեցած բոլոր արտօնութրերուն ու հրովարտակներուն պատճէները Ազգային Վարչութեան վրկուին. Խոյնը կառաջարկէ միւս վահերերուն համար ալ:

ՕՏԵԱՆ ԳՐԻԳՈՐ ԷՎԵՆՏԻՆ կը պատասխ-

նէ որ այս տառապրկութիւնը յայտնապէս տրամադրեալ է Սահմանադրութեան մէջ, հետեւաբար կանոնագրութեան մէջ աւել ցեղլու հարկ շիկայ:

ԺԹ. Յօդուածը կը կորդացուի:

Ա. ՊԱՏՐՈՒԱՐԹ (Երուապիմի) Ս. Երուապիմի Աթոռը իրեւ Առաքելուկան Աթոռ Կ. Գոլոյ Կրօնական ժողովին կախում կրօնայ ունենալ եւ պէտք է ունենայ եւ իր Ժերէն Խօրհուրդը որ Սպիտապոններէ և Վարդապետներէ կը բազկանայ, միանգամայն Կրօնական ժողովը մը չէ՞ մի, եւ զիրք մը տպելու համար կ. Գոլոյ Կրօնական ժողովին իրաւասութեան կրօնայ ենթարկուիլուրիշ բան է եթէ Ս. Էջմիածնայ Մինչդին հաւանաւութեանը դիմէ իրեւ Ազգին կրօնական զերագոյն իրաւասութեան, որուն ենթակայ է նաեւ կ. Գոլոյ Կրօնական ժողովը:

ԱՏԵԽԱԿԵՏ. — Խնդրոյն կրօնական մասը կրօնականաց թողով, քաղաքական մասին վրայ կոչեմ յօսով, Հայոց Պատրիարքարանը ուղղուի յարարերութիւն կրնայ ունենալ Էջմիածնայ հետ միայն, ուրիշ որ եւ է վանք եւ Միարանութիւն ուղղուի յարարերութիւն չի կրնար ունենալ անոր հետ, ոյլ կ. Գոլոյ Պատրիարքարանը միջոցաւ եւ երր վանք մը կամ միարանութիւն մը ուղղուի յարարերութիւն ունենալ կրոգէ, ըստ է. Գոլոյ Պատրիարքարանէն անկալու է, քանի որ Կանոնագրութիւնը կը ցուցէն որ Երուապիմի Միարանութիւնը Գոլոյ Պատրիարքարանէն կախումն ունի եւ ունով միայն Բ. Դրան յետ յարարերութիւն կրնայ ունենալ Ասկէ զատ, Տէրութիւնը կրօնական ժողով մը կը ճանձնայ հոս եւ անոր առւածէ Տաճկառանի Հայոց վրայ իրաւասութիւն մը:

ԱՌԱՋԻՆԱՅԻՆ Ա. ԵՅ. — Երբ որ արպետ դիրքը կրօնական չէ, ի նշ հարկ կայ

Կրօնական ժողովին դիմելու, միայն կրօնական զիրքերուն համար որոշելու է թէ՝ որու պիտի դիմէ Միարանութիւնը և հաս իր Երուապիմի Պատրիարքութիւնէն նախապատիք ԸԼԱՊՈՎ. Կրօնական զիրքերու տպագրութեան համար կ. Գոլոյ Կրօնական ժողովին դիմելու կարեւորութիւն չկրեւնար, Աթոռին իրաւասութեան կետը առա հոս է ըստ իր, եւ այս խնդիրը մեր ձեռն հասութենէն վեր է. Կրօնական ժողովին անկ է ասոր պատասխանը:

ԱԵՐՈՒԾ Բ. ՊԵՏ. — Տաճկառանի մէջ բոլոր զիրքերը Մէկնիսի Մուսարիմի մէջ կը քննուին, միանի Կրօնական զիրքերը Պատրիարքարան կրօնական ժողովից կը զբր. կորին ըստն է ամէն կրօնական զիրք պէտք է կրօնական ժողովին անցնի:

ՓԱՆՈՍԵԽԱՆ Կ. ԱՂԱ. — Ցպագրութիւնը ազտան է, Տէրութիւնը տպագրութեան վրայ օրէնքներ ունի, իրեն կիյայ տպեալ զիրքերը քննելը, Ուստի Միարանութիւնն այ ուղած զիրքը կրնայ տպել, րաւական է որ Տէրութիւն օրինաց հակառակ է ՀՅՈՒԱՅ:

ԱՌԱՋԻՆԱՅԻՆ Ա. ԵՅ. — Տէրութիւնը կրօնական զիրքերը չի քններ, ոյլ միայն բաղաքական զիրքերն:

ԱԵՐՈՒԾ Բ. ՊԵՏ. — Սահմանադրութիւնը կրօնական բոլոր իրաւասութիւններն է. Գոլոյ Կրօնական ժողովին տուած է. այս մոսած մօմք էր որ ԺԹ. յօդուածը հոս դըրին:

Տ. ՆԵՐՈՒԾ ԵՊԱԿ. ՎԱՐԺԱՊԵՏԵԽԱՆ. — Աս այս յօդուածը ամենեւին չեմ ընդունիր, այն վանքը որ ուղղակի յարարերութիւն կրնայ ունենալ Էջմիածնայ հետ Վարդապատիք. ար մը Սպիտապոնական վկայացիր տպալով, կրնայ նաեւ առանց Պատրիարքարանի դի-

մելու Ս. Մինօդին հետ յարաբերութիւն ունենալ եւ ուզած գիրքը տափէլ, այս յօդուածը ինձի հակառական կերեւայ։ Աւսափ կամ այս յօդուածը վերցնելու է եւ կամ յարաբերութեանց սահմանը որոշելու է։

Գալով Ռուսինեան էֆէնտիի, որ Երաւաղիմայ Պատրիարքութիւնը կ. Պօլսոյ Պատրիարքութեանը նախապատու կը կարծէ, կը պատասխանեմ թէ իր տեղիութիւնները սխալ են. մեր Պատրիարքութիւնները ժողովներով հաստատուած չեն, այլ վերջն հաստատուած են։ Երաւաղիմայ Պատրիարքութիւնը նզիսուի Սուլթանաց չնորհիւը եւ կ. Պօլսոյ Պատրիարքութիւնը Ֆաթիհ Սուլթանի պաշտպանութեամբը. Պատրիարքութիւն մը մեր իշխանութեանը տակ գոնէ տասներկու նպասկապատութիւն պէտք է ունենայ. այս նկատմամբ անա կ. Պօլսոյ Պատրիարքութիւնը նախապատու սեպաւելու էր։ Հաս իս խնդիրը հսո չէ, պէտք է որ, ինչպէս քաղաքական իշխանութիւնը, անանկ ալ կը-թօնականը մէկ ազդիւրէ բղխի, եւ եթէ ա-սանկ չըլլայ, կրօնական խնդրոց մէջ անհամաձայնութիւններ կրնան ծագիլ, ինչպէս որ Երաւաղիմ գործածուած Տօնացոյցը հսո մեր Ընդունած Տօնացոյցը չէ։ Աւսափ գարձեալ կըսեմ որ Կանոնագրութեան մէջ այս յարաբերութիւնները յայտնի չեն գրուած։

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ — Ցաւալին այն է որ Վարդապետի մը Երփոկոպոս ձեռնագրուելու համար վկայագիր տրուելու յօդուածին վրայ Ներսէս Սրբագրանը ամեններին բան մը իլ խօսեցաւ։

Յ. ՆԵՐՍԻԿ ԵՊՍԿ. ՎԱՐԴԱՊԵՏԵԱՆ — Այդ յօդուածը մինարանութեան դրուած ժամանակունքունք մասնիկը ժաղացին ներկայ չէի։

ՄՈՒՊԱՀԵԱԺԱՆԱՆ, Յ. ԱՂԱ. — Ասիկայ զաւ կրօնական խնդիրը մ'է եւ մեր գիտնալիք բանը չէ։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երաւաղիմայ) Մա-

նաւանդ որ այս ժԹ. յօդուածը ետքէն մշտած է։

ՖԱԲՐԻՆԱ Բ. ՊԵՏ. — Այս յօդուածը ետքէն մանել է ըսուելուն գէմ կը բողըքիմ, վասն զի պէտք է գիտնալ որ Բատղաքական ժողովը այս նախագրութեան մէջ յամենայնի Ահամանատը բութեան տրամադրութեանցը կետեւեցաւ։

ՌՈՒՍԻԱՆԵԱՆ Ն. ԷՅ. — Կառաջարկեմ որ այս ժԹ. յօդուածը բոլորովին վերնայ։

ՌՈՒՍԻԱՆԵԱՆ Ն. ԷՅ. ի այս առաջարկութիւնը քուէի գրուելով կորոշակ որ այս ժԹ. յօդուածը բոլորովին վերնայ։

Ի. ՅԵԶՈՒԱՆ կը կարդացուի։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երաւաղիմայ) Արդէն ես յայտնած եմ որ այս յօդուածին գործադրութիւնը անհնարին է։

ՓԱՆՈՍԵԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ. կը յայտնէ որ Միաբանութիւնը տուրկ տալու պարտաւոր չէ։ Միւս կողմէն ՅՈՎԱԿԻՄՄԵԱՆ, ՅՈՎԱԿԱՆԻՉ ԱՂԱՆ կը պնդէ թէ՝ Միաբանութիւնը կանոնագրութեան այս ինչ մասը կընդունի եւ այս ինչ մասը չեմ ընդունիր բաելու իրաւունք չունի, եւ ինչպէս որ Մահմանադրութիւնը կը պահանջէ որ ամէն վանք որոշեալ տուրք մը տայ, անանկ ալ Երաւաղիմ տալու է։

ՄՈՒՊԱՀԵԱԺԱՆԱՆ Յ. ԱՂԱ. — Ի վաղուց անտի Երաւաղիմայ վանքը 48.000 դրու տարեկան տուրք կուտար. ետքէն 120.000 դրու տարեկան տուրք կապուեցաւ ձեմարանի համար եւ ձեմարանին գոցուելին ի վեր այդ տակը Ազգ. Հիւանդանոցին կապուեցաւ։

ՆԵՐՆԻԿ Ա. ԷՅ. — Մինչեւ այսօր տարեկան 420.000 դրուչին ինչ որ մեացորդ

կոյ, Միարանութիւնը կեղրոնական վարչութեան հաստոցանելու պարտաւոր է, բայց այս օրունէ անդին վանքը պարտաւոր չէ այս վճարումը շարունակելու:

ԵԵՐՈՒՀ Բ. ՊԵՏ. — Մինչեւ Գաւռուական տրոց հաստատուիլը, Միարանութիւնը 18.000 զրուշ տուրքը շարունակելու է, զի մեջ կանոնագրութեան մէջ սովորական տուրք գրելով, տարեկան 40.000 զրուշի տուրքը կը հասկանեմ եւ ո՛չ թէ 120.000 զրուշը:

ՕԾՍԱՆ Գ. ԷԹ. — Սահմանադրութիւնը վանքերուն համար տուրք չէ սահմանած, այլ Առաջնորդութեանց համար, եւ երբ այս տուրքը որոշուի, յայնժամ Երուսաղէմ ալ իր Առաջնորդութիւն մը՝ իրեն ինկած բաժինը կուտայ Այսու ամենայնիւ եթէ այսօր Ընդհանուր ժողովը վիճ տայ որ ա՛լ տակէ եացը Երուսաղէմայ Վանքը տուրքէ ազտատ է, Միարանութիւնը պարտաւոր է իր անցեալ պարտքը վճարելու:

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. ԱՂԱ. — Պարտքը մը չէ Վանքին տուածը, այլ իրը չնորհ մը:

ՕԾՍԱՆ Գ. ԷԹ. — Վանքը մինչեւ շարդ առաջ իրեն պարտք ճանցած է, եւ ո՛չ թէ իր չնորհ. Միարանութիւնը բարյական օգուտ մը ցոյց տուած ըլլալով, իրը նիւթական օգուտ այս տարեկան գումարը կուտար, միայն թէ տակէ ետքը ազտատ է չի տալու քանի որ Երուսաղէմայ մէջ գոյոց եւ տպարտն պիտի հաստատէ, անձնէ որ եթէ այսօր 120.000 զրուշի տարեկան տուրքին շարունակուիլը չենք ուզեր նէ, բարյական օգտի մը ակնկալութեամբ է:

ԺՈՂՈՎՔ մեծագոյն մասը հաւանութիւն կուտայ ՕԾՍԱՆ Գ. ԷՖԷՆՑԻ խօսքին:

Ս. ՊԱՅՐԻԱՐՔ. — (Երուսաղէմայ) Այն տուեն այս 120.000 զրուշը կապուեցաւ նէ, տարին քառա աշակերտ տայտը խոստան վրայ էր. քառա եւ վեց տարի է ի վեր Վան-

քը այս չնորհը շարունակեց, բայց Ազգը ի՞նչ ցուցուց անոր փախարէն եւ երեսան տարի է ի վեր Վանքին կողմէն Ազգին ուղղուած ստուիները ի՞նչ եղան

Տ. ԱԾԱԿԱ: ԽՊԱՄՊՊՈՍ. — Կը ձայնակցիմ Երուսաղէմայ Ս. Պատրիարքի այս խօսքերուն:

ՕԾՍԱՆ Գ. ԷԹ. — Կ'երեւայ որ իմ դիտողաթեանս տաթիւ Ազգէն հաշիւ կը պահանջէ Ս. Պատրիարքը. Եթէ փոփոխակի հաշիւ ուզենք, փոփոխակի իրար կրնանք նեղնէլ, եւ եթէ այս հաշիւները քննուեին նէ Միարանութեան շահաւէտ շըլլար, Եթէ Ազգը տարին քանա տղայ խոստացեր է եւ չէ կատարէր իր խստումը, ինչո՞ւ Միարանութիւնը չէ բողոքէր. Ազգը իր իրաւունքը ճանշցեր է, բայց Միարանութիւնը իրենը չէ ճանշցեր: Ինչ եւ է, մինչեւ հիմա եղած պարտքը վճարելու է, իսկ տակէ վերը ո՛չ մեջ կուզենք եւ ո՛չ ալ դուք վճարեցէք:

ՄՈՒՊԱԼՎԱԾԵԱՆ Յ. ԱՂԱ. — Ս. Պատրիարքը կը է՛ թէ Վանքը կարողութիւն չունի վճարելու այս մեացորդ պարտքը:

ԳԵՂԳՉԵԱՆ Ա. ԱՂԱ. — Նախկին Ընդհանուր ժողովոյ մէջ տարեկան 120.000 զրշ. տուրքը որոշուած էր:

ԵԵՐՈՒՀ Բ. ՊԵՏ. — Ես դարձեալ կը պետք որ մեր դրած սովորական տուրքը 18.000 զրուշ է:

ՕՐԸ տարածամած ըլլալով, կանոնագրութեան իրդ. յօդուածին վրայ վերջնական որոշումը յաջորդ ժողովին կը մնայ:

Առեանը կը վերնայ ժամը 11ին:

ՓՈԽ-ԱՄՈՒՆԱՊԱՀԻՐ

Մ. ՇԱՄԲԱՅԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ Ժ.

5 ՄԱՐՏ 1865

Ա. Ա. Լ. Ա. Թ. Կ. Ա.

ՆԱԽԱԳԱՀ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՊՈՂՈՍ ՄՐԲԱԶԱՆ ՊԱՏՏԻԱՐՔ

Ա. Տ. Ե. Ա. Պ. Ա. Տ.

ՍԱՀԱԿ ԷՖԻՆՑԻ ԱԳՐՈ

(Ներկայ Երևանի 75)

Ատեմը բացուեցաւ ժամը 6 $\frac{1}{2}$ ին 75
Ժողովականաց ներկայութեամբ :

1

Նախորդ նատի ատենագրութիւնը կար-
գացուելով, ԱՆԱԲԱԿԵԱՆ ՍԱՐԳԻՆԸ ԷՅԵՆՏԻ
սա դիտազութիւնը կընէ : Ատենագրութիւ-
նը կըսէ թէ՝ Օտեան Գրիգոր էֆէնտին ան-
ցեալ Ժողովին մէջ Միաբանութեան վրայ
պատասխան սապէս ըստած ըլլայ . Միա-
բանութիւնը մինչեւ հիմա բանական օգուտ
ում ցոյց չէ տուած, թէեւ ինքը, Օտեան է-
պէնտին հոս չէ, բայց ես կրնամ հաստա-
տել թէ՝ սա խօսքն ալաւեցուց, բայց ս.
աթեղեաց պահպանութենէն : Ուստի այս ալ-
տեղնալու է ատենագրութեան մէջ :

Դարձեալ դիտել կուտայ թէ՝ Շահնքին
ԱՌԱՊՈՒՅԻՆ բանալին Արաւաշէմայ Պատրի-
առքին յանձնուելու համար որոշում եղած
առանձ ինքը առաջարկած է որ Երկրորդ
Ժողովադատութեան առեն այս կէտը նորէն

գքնեուի, եւ ինդրած է որ Խնդրոց կարգը
անցնի այս :

Նկարութ Ա. ԷՅԵՆՏԻ դիտել կուտայ
որ Խնդրութաց նիստին մէջ որոշուած էր որ
Քիորէն Խորհուրդը Սահմանադրութեան
85, 86 և 87րդ յօդուածներուն տրամա-
տքրութեանցը պիտի հետեւի իր ատենական
ոգործողութեանցը մէջ : Ասի ատենագրու-
թեան մէջ յիշուած էն, կաէ :

Ժողովը թէ՝ Ազարէիւտն Սարգիս է-
փէնտիի եւ թէ՛ նէվրուզ Արիթիկ էֆէնտիի
այս դիտազութիւնները իրաւացի կը դատէ :
Եւ այս մէկ քանի գիտողութիւններէն ետքը
քուէի կը դրուի եւ մեծագոյն մասամբ կըն-
դունուի :

12

ԱՅԵՆԱՊԵՏ. — Նախընթաց նիստին մէջ
իրդ՝ յօդուածին վրայ որոշում մը չըրաւ
Ժողովը Ուստի այսօր նոյն յօդուածին քըն-

նութիւնը վերջացնելով, որոշում մը պիտի տանք :

ՅՐԵՆԿՆԱՆ ԱՐՄԱԿԱՄ ԱՂԱՆ Կաֆոնանագրութեան իրդ. յօդուածին վրայ սոդիտողաթիւնը կը է : — «Սովորական տուրք բառերը բացատրութեան կարօտ են, կըսէ, եւ առօր վրայ կը բացատրէ թէ Վահքը Աշդինն է եւ ո՛չ Միարանութեան, եւ թէ Վանքին բոլոր հարստութիւնները ու եկամուտները Ազգին են եւ թէ Միարանութեան պաշտօնը՝ Վանքին հեկամուտը՝ տուռզին, այսինքն՝ Ազգին բազմանացը համեմատ աղնտեսել եւ մատակարարել եւ ժամանակին իւր հաւատարիմ մատակարարութեան համեւ տալէ : առծուլ եւ տալլե Միարանութեան պաշտօնական պարագն է, կըսէ, եւ ո՛չ թէ չնորհ մը, ինչպէս ուսներ կարծեցին, Ազգը, կըսէ, Վանքին նիւթական պայծառութեանը համար ամէն միջոց չէ խնայած միջն ցարդ, եւ կը հարցնէ թէ արդեօք Միարանութիւնն ալ փոխադարձ առ Ազգն ունեցած պարտաւորութիւնը կատարած է միջն հիմու, եւ կը զարմանայ թէ ի՞նքպէս՝ փոխանակ զանձուց ճոխութեան՝ այսօք Միարանութիւնը կաղապակէ թէ՝ անուուկը թանկ մը շիկայ. Վանքին մէջ զենքած գանձէ, կըսէ, վայրապար սպառեմ է, Ազգը իր արդար իրաւունքը վնասելու զանցառութիւն ըրած ըլլազրու համար. Ազգը, կըսէ, իր արդարքը գնարելին ետքը պահանջելու ալ իրաւունք մ'ունի, Ֆրենանեան ԱՐՄԱԿԱՄ ԱՂԱՆ իր քննադատութիւնը շարունակելով Ազգին երկու պահանջումները արգարացի կը դատիսայ, ևսին Վանքին առ կեզրոնական Վարչութիւնն ունեցած պարտոց մասցրդը Ազգին արդար առնելիքին է, կըսէ, եւ տարեկան արց գալով կըսէ թէ, եթէ Քաղաքական ժողովը Աստեղն Պէտք է առ յայտնեն որ Քաղաքական ժողովը իր նրաներուն մէջ շատ բներ կրնայ խօսիլ, բայց անոնց ամենազրութիւնը Ընդհանուր ժողովը մէջ կարծալու ու ու իրաւունք ունի Ընդհանուր ժողովը, կըսին նաև ուսպագրութեան վերջնական խմբագրութեանը նայելու է :

մէջ, Ասոր վրայ Արքահամ տղա կառաջարկէ որ տարեկան տուրքը Վանքին կարսութեանը համեմատ որոշուի որոշէ զի ապագային մէջ ընելիք նոր կարգադրութեան արգելք ՀՀԱՄ :

Սայն կարծիքը կը պաշտպանէ նաև Ցովակիմեան Յովանենէս Աղան :

ՖՐՈՒՏ Բ. ՊէՏ — Ֆրէնկեան Արքահամ աղան կը մասիի երր կը կարծէ որ 48,000 դ. ը. իմ անձնական կարծիքն է, ասք Քաղաքական ժողովը մեծապէս մասին որոշումն է. եթէ Սահմանադրութեան 93դ. յօդուածը ՀՀԱՄ, այս քայլակը անսնով տուրքն ալ չէինք կրնար գնել կանոնագրութեան մէջ, բայց Սահմանադրութեան արամադրութեանը կը առաջանակ 120,000 դ. տարեկան տուրք ամենեւին չէինք կրնար գրել կանոնագրութեանը մէջ :

ԱՄԵՆԱԴԱՎՈՐ ԷՓէնտին այս յօդուածին վրայ Ս. Պատրիարքին գրաւոր դիմուղութիւնը կարծարաւն առթիւ դիտել կուտայ թէ Քաղաքական ժողովը այս դիմուղութիւնը ստոցած ժամանակ 120,000 դ. գրուած էր եւ ոչ թէ 18,000 դ.

ՖՐՈՒՏ ԲԱՐՈՒԱԿ ՊէՏ եւ ՄՈՒԱՎԱ-ՃԱՆ ՅԱԿՈՎ ԱՂԱՆ կը յայտնեն որ Քաղաքական ժողովը իր նրաներուն մէջ շատ բներ կրնայ խօսիլ, բայց անոնց ամենազրութիւնը Ընդհանուր ժողովը մէջ կարծալու ու ու իրաւունք ունի Ընդհանուր ժողովը, կըսին նաև ուսպագրութեան վերջնական խմբագրութեանը նայելու է :

ՅՐԵՆԿՆԱՆ Ա. ԱՂԱՆ — Երբ Քաղաքական ժողովը 18,000 դ. որոշած է իր մեծադոյն մասսից, պէտք էր յայտնապէս գրեւ բանի որ ասի չէ ըրէր, մենք կրնենք զըշդել գարձեալ թէ սովորական տուրք ըստած միւս տուրքն ալ կրնայ հասկցութէ :

ԱՏԵՆԱՊԵՏ — Քաղաքական ժողովը Սահմանադրութեան 93րդ՝ յօդուածին հետեւելով սպորական տուրք համարեց է 48,000 զէշ. իրաւ, աղէկ կըլլար այս կէտև յայտնապէս գրել, բայց ինչ որ է. Այժմ Ընդհանուր ժողովին կը մնայ որոշել թէ՝ ըստ Սահմանադրութեան՝ վանքը տուրք տալու է թէ ոչ:

ԵԿՐՈՒՏ Բ. Պէտ. — Սահմանադրութեան 93րդ յօդուածին տրամադրութեանցը հետեւելով վանքը տուրքի մը ենթակայ է, բայց տուրքին քանակութիւնը որոշելը Ընդհանուր ժողովին գործն է. Ռւսու Քաղաքական ժաղովը որու չի գրեց, եւ որովհետեւ կանոնադրութիւնը մը ապագային համար կը չինուի, մնենք չինու կրօնար անցեալին մէջ Թագորդ պահանջը կանոնադրութեան մէջ յիշել:

ԱՏԵՆԱՊԵՏ — 120,000 զ. տուրքի վըրայ պնդելը այսուհետեւ ապօրինաւոր է. վիայն կը հարցնեմ թէ 18,000 զշ. տարեկան տուրք տալու պարտաւոր է Միարանութիւնը.

ԵԿՐՈՒՏ Բ. Պէտ. — Մինչեւ Գաւռուական սրոց հասասառութիւնը՝ վանքը պարտաւոր է քանդակեր անուելով տարեկան 18000 զրու տուրքն վճարել:

ԱՊՀԱՅԻՄԵԱՆ Յ. ԱՂԱ. — 18,000 զըրուշի տուրքը շատ հին է. աղէկ կը միշեմ որ երկար ժամանակէ ի վեր 120,000 զրու տարեկան տուրք որոշուած է ժողովներով.

ՄԱՆԱԿԵԱՆ Մ. ԱՂԱ. — Հին ըլլայ, նոր ըլլայ, հոդ չի՛, բաւական է որ Միարանութիւնը այս տուրքը կը վճարէ իրը մուգրու:

ՆԵԿՐՈՒՏ Յ. ԱՂԱ. — Խոսքերը չեն հասկցուիր կոր. խնդիրը արդեօք առջի

առուրքը տալու վրայ է չէ նէ բնաւ տուրք չի տալու:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Բայտ Սահմանադրութեան՝ Միարանութիւնը պարտաւորեալ է տուրք տալ թէ ոչ. այս է ահա խնդիրը:

ԵԿՐՈՒՏ Յ. ԱՂԱ. — Տարակոյս ջկայթէ, ինչպէս որ ըստ Սահմանադրութեան իւրաքանչիւր Առաջնորդութիւն տուրք մը պիտի վճարէ, Երրուսաղէմ ալ իրը Առաջնորդութիւն մը պիտի վճարէ իւր տուրքը:

ԱՊՈԽՈՒՆԵԱՆ Դ. ԷՅ. — Կանոնադրութեան 20րդ՝ յօդուածը երկու երես ունի. մէկը անցեալը կը նայի եւ միւսը ապագան։ Կանոն մը ապագային համար կը շինաւի եւ ոչ թէ անցեալին համար. կանոնադրութեան մէջ միայն դալիք տուրքը որոշելու էր եւ անցեալին վրայ բնա՛ւ խօսք ընկելու մէր։ Ռւսու կառաջարկեմ որ 20րդ՝ յօդուածին այն մասը որ անցեալին կը վերաբերի, բոլորավին վերենա. Խոկ գալու մասցորդ պահանջըն, կրսեմ թէ ասիկայ Ընդհանուր ժողովը գործը չէ, այլ Քաղաքական ժողովը եւ Ս. Պատրիարքին մէջ մննալիք բան:

ԵԿՐՈՒՏ ԱՊՈԽՈՒՆԵԱԿ Պէտ. իրաւացի կը գտնէ Ռուսինեան չփէնտիփի գիտողութիւնը, միայն թէ 20րդ՝ յօդուածին մէջ անցեալին վրայ ունի մը չիկայ, կրսէ, կընդունիմ, կը սէ, որ մասցորդ պահանջըն ինդիրը Քաղաքական ժողովը եւ Ս. Պատրիարքին մէջ լմնայ։ Ռուսինեան չփէնտիփի կարծիքը կը պաշտպանեն բազմութիւ Երեսփառանք, մասնաւորապէս Աթոռն-Ցերութի էջեւնին եւ Պետէրսան աղասերը։

ԵԿՐՈՒՏ Յ. ԱՂԱ. — Ինձ կերեւայ որ անցեալ պահանջըն գործն ալ Ընդհանուր ժողովին մէջ պէտք է լուծուի. Ասկէ առջի

Քաղաքական ժողովը Վանքին տալիք տարեկան տուրքը 120,000 դրամ որոշած էր իր տեղեկագրին մէջ գրած էր, բայց արդի Քաղաքական ժողովը 18,000 դրամ է կըսէ, նախ որոշելու է թէ ո՞րն է սասպեց. երկու Քաղաքական ժողովոց Ատենապետութերն ալ ներկայ են, թող' յայտեն:

ԵՅՐՈՒՆ Ա. Պէտ. — Իրաւցնէ ասկէ առաջ 120,000 դրամ տարեկան որոշած էր, բայց մենք սովորական տուրք ըսկելով՝ 18000 դրամը կիմանանք:

ԱՏԵՆԱՊԵՏ. — (Քաղաքական ժողովին ատենապետ Ֆերուն Ա. Պէտի դառնալով) Խնչուած ուրիշն 18,000 դրամ յայտնի չի գրեցիք:

ՄՈՒՊԱՀԵԱՆԱՆԱՆ Յ. ԱՂ.Յ. — Մենք գոյ անցանք, թող Ընդհանուր ժողովը ինդիրը պարզէ ու զիրու տայ. ինչո՞ւ այդքան վրանին կը քալէք,

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երևանալիմայ) Ես ալ մէկ երկու խօսք ընել կուզեմ:

Մէկ քանի Երեսփոխանք դիտողութիւն կը նեն որ Երևանաղմայ Ս. Պատրիարքը վիճականութեանց մասնակցելու իրաւունք ունի:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երևանալիմայ) Կը պարմանամ որ Զեր ժողովին մէջ խօսքը իրաւունք չունեցող մէկ վարդապետի մը քուէ կուտաց Պատրիարք ընելու, ո՞ղի կեցէք, հոգ չէ. Ազգը իրաւունք ունի վանքին վրայ, անոր լւութեանց կը վափաքի, բայց Միաբանութիւնն ալ վարձկան համարելու չէ. անոնք ալ Ազգին զաւակները են, անոնք Ազգին վրայ կը ցաւին. ես որ Երեք պարտաւորութիւն վրա տատ եմ, ի՞նչ պէս կուշեք որ Ազգին վրայ չի ցաւիմ. Քիսցէք որ Պատրիարքութիւնը իմ աշխ չէ, ես Վանքին վրայ ցաւելու եւ Ս. Աթոռին

պայծառութեանը վասփաքելուս համար այս պաշտօնը յանձն առի, Մենք մեր ցաւերը Զեզի յայտնեցինք, բայց դուք չէք հարցնէք թէ՝ կարողութիւն ունի՞նք մի ստակ տալու, ի՞նչ, կուշեք որ Վանքը քանդե՞նք ուղարակներ տալու համար, արդէն 1500 քառ պարտը կայ որուն համար տակու կուտանք եւ գիտէք որ մինչեւ տեղու երթամ նախամ, այս պարտը կաւելեայ. գատարկ ստակի համար ի՞նչ եւեր կը վիճիք. Եւ ի՞նչ իրաւուած 120,000 դրամ ատենապետ տուրք կուզէք, քանի որ Ատենապետութեան մէջ այս մասին բառ մ'անգամ գրուած չի կայ. Իրաւուէ որ Միաբանութիւնը այդ ստակը մինչեւ հիմայ կուտար, բայց վիխարէն՝ մէջմարանէն ատրին հինգ տարոյ առնելու համար էր. կը հարցնեմ, ուր է այդ ստակին արդիւնք.

ՆԵԿՐՈՒԶ Ա. Էֆ. — Անցեալ նստին Սրբագանը ատրին 20 տպայ ըստա. Հիմա այդ քսոնը հինգի իջաւ:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Խնդիրը անպատճառ 120 հազար դաշտուու վրայ չէ, վասն զի ասիկայ ժամանակին եղած բան մ'է. Հիմա մեր վիճաբանութիւններէն կը հետեւի որ սովորական տուրքը 18,000 դր. է եւ այս պիտի շարունակուի. (Ս. Պատրիարքին դառնալով) Եւ կը յստամ թէ Զեր Սրբագանութիւնն ալ յանձն կառնու վճարել քանի որ մեծ գումար մը չէ. Խսկ եթէ վանքը դրամական նեղութիւն ունենայ, Ազգը իր օգնութիւնը չի զւակար, քանի որ մենք ամենքնի ալ այդ Վանքին պայծառութեամբը կը պարծինք. Ուստի կառաջարկեմ որ Կանոնագրութեան 20դ. յօդուածին մէջ յայտնապէս ըստի. «Տարեկան 18,000 դր. բանդիկէիր տուրքը պիտի շարունակէ»:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երևանալիմայ) Վանքը այս տուրքը իրը մախարս^o պիտի տայ, եւ ի՞նչ է այս մախարս բառը, կուզեք գիտեալ, Թողէք, կը խնդրեմ, ժամ առաջ տեղու երթամ. սիրոս կար կոտր կը լլայ երբ

կը մոռածեմ որ եթէ այս միջոցիս Երուսալիմի շինուածութիւնը չասնիմ, մեծ վնասներ պիտի կրէ վանքը:

Քաղաքական ժողովայ Առենապետ, ԱԱ. ՌՈՒԽԱԿ ՊԵՏ ՅԵՐՈՒՆ, կուզէ բացատրել մոլոխար բառին նշանակութիւնը: Բայց Առենապետ էֆինսոփ անմիջապէս քուէի կը դնէ եւ մեծագոյն մասով կորոշուի որ՝ տարեկան 18000 դր. տուրք ըլլայ մինչեւ Գուռապահան տրոց հաստատուիլը:

ԱԱ. ԱԱ. Ս. ՊԵՏ. — Կառաջարկեմ որ փոխանակ մուխար և կամ բանչիկը ըսուելու, Կանոնագրութեան մէջ ըսուի: 18000 դրուշ Դիրանական տուրքը, վասն զի պէտք է գիտնալ որ այս գումարը Պատրիարքարանի Դիրանատան յատկացեալ է:

Այս առաջարկութիւնն եւս ժողովին կը նույնուի մեծագոյն մասով:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱԴ. Ս. — Մենք հոս չորս հոգի խօսք էինք ուզած այս յօդուածին վրայ դիտողութիւն ընելու համար, բայց Առենապետ էֆինսոփ առանց մեզի խօսք տալու խնդիրը քուէի դրաւ: Արդեօք խնդիրը բոլորին պարզուած էր կարծ:

ԱՏԵԽԱՊԵՏ. — Երբ մեծագոյն մասը քուէ կուզէ, իմ պարտաւորութիւնն է խընդիրը քուէի դնել:

ԱԱ. ԱԱ. ԱԱ. Ս. ՊԵՏ. — Հին առենապետները ի՞նչ պիտի ըլլան:

ԱՏԵԽԱՊԵՏ. — Կանոնագրութիւնը ապագային համար էր շինուի, ուստի այդ կին առենապետներուն խօսքը անոր մէջ չի դրսուիր: Սակայն ժողովին էր հարցնեմ թէ այդ հին հաշիւը հո՞ն պիտի քննուի թէ ոչ:

ԳՈԼՈՒԽԱՆ ԱԽՏԻՆ եւ ՓԱՆՈՍԱՆ ԿԱ-

ՐԱՊԵՏ ԱԱ. ԱԱ. ԵՐՈՒՆ, կառաջարկեմ որ այդ հին հաշիւը Քաղաքական ժողովին յանձնուի:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱԴ. Ս. — Ասկէ առջի Քաղաքական ժողովայ ներկայացուցած տեղեկագրին մէջ 120.000 դրուշ տարեկան տուրք գրուած էր: Ներկայ Քաղաքական ժողովը ուրիշ կերպ էր բացատրէ խնդիրը: Ընդհանուր ժողովը խաղալիք չէ, պէտք է ասի բացատրել:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ՊԵՏ. — Այդ կէտը բացատրութեան կարօտ չէ: Իսկ թէ որ մասցորդ պահանջմբին համար կը խօսիր, Քաղաքական ժողովին յանձնեցէք եւ մենք ասոր վրայ խորհեղով յառաջիկայ նիստին տեղեկագրիրը կը ներկայացնենք: Ժողովիդ:

ԱԱ. ԱԱ. Ս. ՊԵՏ. — (Առենապետ նախորդ Քաղաքական ժողովոյ) Մեր տեղեկագրին մէջ 120.000 դրուշ խօսք եղած է, բայց տուրք չէ ըսուած, այլ երբեմն չնորհ, երբեմն նուէր ճանչցուած էր այս գումարը: Տուրք բառը երբէ՛ք զործածուած չէ և ոչ մէկ վանքի համար: գարդեալ այս նուէրը ամէն տանեն 120.000 դրուշ չէր, այլ երբեմն տելի երբեմն պահան, որուն աւելի չնորհ ըսելու է քան թէ տուրք: Բայց 18.000 դրուշ Դիրանական տուրքը պարտք մէկ որ պէտք է հաստացուի: միայն Ընդհանուր ժողովը կրնայ նոր տուրք մը որոշէլ, ասի ուրիշ խնդիր է: Քարով մասցորդ պահանջմբին, ես այլ կառաջարկեմ Քաղաքական ժողովին յանձնենք զայն որպէս զի քննելուց արև հին հաշիւները, առեղեկագիր մը ներկայացնէ Ընդհանուր ժողովին:

ԱՊՎԱԿԻՄԵՏ Յ. ԱԴ. Ս. — Տեսենական թորհրդոյ ցոյց տուած հաշուեկշուին մէջ այս 120.000 դրուշը իրը տուրք նշանակուած է, եւ որովհետեւ Ազգը այս ստակը եկամուտ մը ճանչնալով ծախըք անոր համեմատ բա-

ցած է, ուստի անպատճառ պէտք է այս մնացորդ պահանջը առնել:

ՍՊԻՇՎԱԾԵՍՀԱՆ Յ. ԱՂԱ. — Խնդիրը գուշի գրուելի եւ որոշուելի եաբը գարձեալ աւոր վրայ վիճարանիը ապօրինաւոր է:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Խնդիրը մնացորդ պահանջին վրայ է, եւ այս Քաղաքական ժողովին պիտի յանձնուի:

ՄԱՆԻԿԱՆԱՆ Մ. ԱՂԱ. — Ձեմարանը շատոնց ի վեր գոցուած է, ի՞նչ իրաւար աւրեմն այս հաստատութեան համար որոշուած գումարը կը պահանջէք:

ԱՅՐՈՒՆ Բ. ՊԵՏ. — Ասոր վրայ բացառութիւն տալու պատրաստութիւն չունինք. եթէ կուզիք, մնացորդ պահանջին համար պէտք եղած քննութիւնը ընենք եւ տեղեկադիր մը ներկայացնենք:

ԺՈՂՈՎԸ Կանոնադրին 20րդ. յօդուածը կը մոլուի առ ժողովութեամբ. ժողովանակ չուփորական տուրք, գրուելու, գրուի չոփարական 48 000 զրու տարեկան դիւնական տուրքը:

ԽԱ. Յօդուածը կը կարդացուի:

Այս յօդուածին վրայ հետեւեալ գրաւոր դիտապութիւնը կը ներկայացնէ Երևանացնայ Ս. Պատրիարքը:

«Որոշնեան Երևանացմայ Աթոռը կամ վանքը ուրիշ Վանօրէից կամ Առաջնորդութեանը պէտք գաւառի մը շի վերաբերի, այլ ընդհանուր Ազգին կը վերաբերի. որովհետեւ Առաջնորդական անկախ Աթոռ մ'է հոգեւոր անկախ իրաւատութեամբ. որովհետեւ այն Աթոռին Գահականը նախ Միաբանութիւնը կը նարդ իր մէջնէն եւ ապա ընդհանուր Ազգին կը նարուի ըստ նախնի սովորութեան եւ ըստ Առաջնորդութիւնը իր պատին է եւ այնպէս պիտք էր ցուցենել:

Դրութեան, եւ ոչ կարևորական եւ Քաղաքական ժողովներէն, հետեւարար ուրիշ Առաջնորդական Աթոռուց եւ Վանօրէից կարգը չի կանուի իւ ոչ Վանօրէից Աթոհրադին իրաւատութեանը ներգեւ իննալ, այլ բնականատար Ազգին ընդհանորութենէն կամ որ նոյն է՝ Սրբութիւնական Ընդհանուր ժողովնէն միայն կրծայ կախումն ունենալ եւ անոն միայն համառատառ ըլլաւ. Այսոցն էլ պահանջէ իր գիրքը, նաեւ իր պատույն ապահովութիւնը որ ընդհանուր Ազգին պատին է. այսպէս կը պահանջէ նաեւ Աստ մահագրութիւնը՝ որ այս Աթոռին եւ Վանօրէն համար յասուի արածագրութիւններ ընելով միւս Առաջնորդութեանց եւ Վանօրէից կարգէն համած է, այնպէս որ այն Աթոռոյն եւ Վանօրին համար եղած արածագրութիւնը Վանօրէից Աթոհրադին վերաբերեալ արածագրութիւններէն բոլորովին զատ եւ առարներ են, ինչպէս նաեւ իր կանոնագրութիւնը զատ եւ առարներ է»:

ԱՂԱԽՆԱՆԱՆ Ս. ԷՅ. — Սրբագրնի դիտողութեանց պատրաստանը ժողովին պիտի ուղղենք թէ չէ Երուսաղէմյա Պատրիարքին, վիճարանութեան ձեւով թէ չէ գիտութեան ձեւով:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Տարակոյս չի կայ որ ժողովն պիտի ուղղուի Զեր պատրաստանը:

ԱՂԱԽՆԱՆԱՆ Ս. ԷՅ. — Սրբագրիս գտնուելով շեմ կրնար հանգութեալ որ Երևանականական իրաւացու դպիքի մէկը. Թաղ ների ուրիմն Սրբազնը իրեն երկու խօսք ըսկու: Սրբազնը կը ցաւի որ այս ժողովին մէջ մայն ու գուէ չունեցող մէկը Պատրիարքը ընտրիր ենք, բայց զիսնալու էր որ ժամանակադրապիչն ո'չ քուէ ունի եւ ո'չ ճայն այս ժողովին մէկը, Երկրորդ, Սրբազնը կըսէ որ Պատրիարքիւնը իր աշքը չէ. շաւալի է ասիկայ չսել, միջնեւ. Պատրիարքութիւնը իր պատին է եւ այնպէս պիտք էր ցուցենել:

ԱՅԱՀԱՆԱՆ Ս. Պէտքարք Մըրբաղանի այս խօսքին վրայ կը ցաւինք, արդարեւ այս խօսքերը ծանրակլիք են եւ իւր միանգամայն եւ մեր արժանապատճեռութեան կը դպչին: Ասկայն աւելի ցաւալի չէ արդեօք տեսնել որ Ընդհանուր ժողովը առաջ քրթմանը լու Միաբանութեան ու անոր Դիմուն դէմ սպասնալուօք մի երկար ճառ մը մտիկ ըրաւ: Մրրազանը յանապատճառից խասեցաւ, բայց միւր քրթովեւ դիմածք: Դարտ 21դ. յօդուածին, մեծ անտեղութիւն կը տեսնեմ, ըստ որում Սահմանադրութիւնը յայտնապէս արամադրեած է թէ Վարչութիւնը Վանօրէից վրայ առեցաւթիւնը: Այս 21դ. յօդուածը առեցացից նիկ Ընդհանուր ժողովը ընէր այս տեսչութիւնը: Այս 21դ. յօդուածը առեցացից նէ, Մրրազանին գիտօղութեանը վրայ էր:

ՖԵՌՈՒ Բ. Պէտքարք Պէտքան Պէտքանը իսկամանադրութիւնը խիստ իրաւացի է, սակայն այս 21դ. յօդուածը գնելնուու պատճառը ուրիշ է: Եթէ Երրուսաղէմայ Վանքը ուրիշ վանուց պէս 48րդ. յօդուածին արամադրութեանը ենթակայ ըլլար, այն ատեն կանոնագրութեան մէջ 21դ. յօդուածը աւելորդ էր, բայց քանի որ Մրրազանը մայ վանքը քանի մը բացառութիւններ ունի, կարեւոր ունեպեցինք Սահմանադրութեան 48րդ. յօդուածը յիշեցնել: Պատրիարքին գիտողութիւնները մէկ նայուածքով սասոյդ կերեւին, բայց զիտուալու է որ Ընդհանուր ժողովը ամէն բան չկրնալով ինքն զործագիր, գործ աղբութեան մասը ժաղանքներուն յանձնած է եւ այս ժողովները ու Խորհուրդները Վարչութեան մասունքն են, անձնէ որ Վանօրէից Խորհուրդին ենթարկվուիլ գարձեալ Ընդհանուր ժողովոյ անմիջական տեսչութեան ենթարկուիլ ըսել է:

Այս միջոցին քառարդ մը հանգիստ կը արուի Մրրազանանաց, Պատրիարք մը եւաք ժողովարանը բացուելով, Դիմունին առաջար-

կութեամբը Քաղաքական ժողովոյ Ասեհապես Ձերուան բարունակ Պէտքանը կը համառատէ սապէս:

ՖԵՌՈՒ Բ. Պէտքարք Միաբանութիւնը Ազգին մարմինն է, Ազգը Սահմանադրութիւնը Վանքին վրայ կը հակէ, եւ ինչպէս որ ըսկ թէ Վարչութիւնը հնի զերութեան կողմէն տեսչութիւն կընէ ընդհանուր վանուց վրայ, այս ալ մի եւ նոյն բանն է Եթէ նոյն նիկ Ընդհանուր ժողովը ընէր այս տեսչութիւնը: Այս 21դ. յօդուածը առեցացից նիկ նէ, Մրրազանին գիտօղութեանը վրայ էր:

ԱՅԱՀԱՆԱՆ Ս. Պէտքարք ինձ կերեւայթէ բոլորովին աւելորդ է ըսել Կանոնագրութեան մէջ թէ Սահմանադրութիւնը այսպէս արամադրութ է եւ Միաբանութիւնն պէտաք է հնազանդի: Կերեւայթէ Քաղաքական ժողովը Ս. Պատրիարքին գիտողութիւնը տեսելով, այս 21դ. յօդուածը դրեր է իրուն անոր պատասխան: Այս յօդուածը պէտաք է վերնայ եւ ուրիշ մը տեղը դրուի քանի որ Պատրիարք Մրրազանը հաւ: Նոյն նիկ այս քննիչ զրկելու խնդիրն էր որ ցաւալի վէճեր յարոյց քանի մը տարի տռաջ: Այս խնդրոյն լուծան համար աս կառաջարիկնեմ թանի որ Վանօրէ Ազգինն է եւ Պատրիարքն ալ անոր վանահայրը, իրը Վանօրէայր՝ Սահմանադրութիւններն չի կրնար շեղի եւ Վանօրէից Խորհրդին հսկողութեանը ներքեւ է: Մակայն Վանօրէայրը միանգամայն եւ Պատրիարք է: Իրրեւ Պատրիարք կարելի է այս յօդուածին մէջ ուրիշ արամադրութիւններ աւելցնել կամ այս յօդուածը քիչ մը բարեփոխին, Վանքին ելից եւ մտից խնդիրն է որ այս վէճերը կը յարուցանէ, վասն զի ներքին կառավարութիւնը որոշովին Միաբանութեան յանձնուած է եւ ելից ու մտից խնդիրը միայն Վարչութեան յանձնուած է: Եթէ Վարչութիւնը այս տեսչութիւնն ալ չըւնենար,

այն ատեն կանոնագրութեան ալ հարկ չի կար : Աւրեմ ամփոփելով կառաջարկեմ որ կանոնագրութեան մէջ 48դ. յօդուածը յիշելով ըստ որ Միարանութիւնը այս յօդուածին արամազրութեանցը հետեւելով շարժի եւ պէտք եղած ժամանակը հաշիւ առայ եւ եւ մոլից մատակարարութեանը հէտը Ընդհանուր ժողովով պէտք է որոշել :

ԳԵՎԱԿԵՐԵԱՆ Յ. ԱՂԱ — Ստեփան Պէյը խիստ աղէկ խօսեցաւ . Երուսաղէմ ուրիշ վանքերու պէս Խորհուրդի մը իշխանութեան տակ չի ձգուիր , զի Երուսաղէմ Աթոռ է , հասարակ վանք մը չի :

ԱՐԵՆԿԵԱՆ Ա. ԱՂԱ — Ստեփան Պէյին պատասխան մ'ունիմ տալու . իմ գիտողութեան մէջ ամենեւեն սպառնալիք չի կար , իմ միտքս ամենեւեն ներկայից վրայ յարձակիլ չէր , այլ անցեալը յիշեցնել կուզեմ որ Միարանութիւնը իր ապագայ ընթացքը բարուըք . ես ճշմարտութիւնը յայտնել ջանացի . չի թէ որ շողովորթութիւն կուզէք , խօսք ետ առենելու պատրաստ եմ :

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՂԱ — ես Պէյէրեան Յակոբ աղայի պատասխանելով կըսեմ թէ Երուսաղէմ ալ միւս վանքերուն պէս Վանօրէից Խորհուրդին տեսչութեանը ենթարկեւած է :

ԱՏԵՆԱԳՐԸ — Կանոնագրութեան 21դ. յօդուածին նայելով , Երուսաղէմայ Միարանութիւնը Սահմանադրութեան 48րդ յօդուածին երրորդ պարբերութեան հետեւելով Վանօրէից Հոգարարմութեան ենթարկուած է : Անգիրը մութ է , ուստի նախ պարզելու թէ Վանօրէից Խորհուրդը ի' նէ յարաբրութիւնը ունի Երուսաղէմայ հետ , գասն զի նև կանոն մը չունի . Աւստի այս կանոնն ալ պէտք է շինուի եւ այս կանոնագրութեան մէջ պէտք է յօդուած մ'աւելցնել Միարանութեան իրեն հետ ունեցած յարձերութեանցը վրայ . Աւստի դարձեալ կը կրկնեմ որ 21րդ . յօդուածը բոլորովին աւելորդ է եւ պէտք է վերինայ :

ՔԸ ԿԸ Թէ՝ Երուսաղէմ ուրիշ վանքերէ տարբերութիւն մ'ունի եւ Վանօրէից Խորհուրդին ջրնար ենթարկուիլ . բուն խորհը Վանօրէից Խորհուրդին եւ Միարանութեան մէջ եղած յարաբերութիւնը որոշել է . ըստ որում Վանօրէից Խորհուրդը իր մէկ քանի հոգիովը կանոնական բանուրին մը կրնայ բանեցնել Միարանութեան վրայ . առաք ասհանելի մը տակ դնելու է . դարձեալ , Վանօրէից Խորհուրդը ուղարկի յարաբերութիւն կրնայ մի ունենալ Երուսաղէմայ հետ , ասոր , ալ խելքս չի հասնիր :

ԱՄԱՆՆԱԿԱՆ Ս. ՊԵՏ — ԽԵՂԻՐԸ կը պարզուի ևթէ ժողովը նկատէ որ Վանքը Տեօրէն Խորհուրդ մ'ունի որ Վանօրէից Խորհուրդին հետ յարաբերութիւն կրնայ ունենալ , ինչ պէս որ Երուսաղէմայ Պատրիարքը Պարոյ Պատրիարքին հետ յարաբերութիւն ունի . ասիկայ Պատրիարքին համար պատփկութիւն մը չէ Ընդհանուր ժողովը շըրնալով ամէն բան ինքը տնօրինել , բազաքանիան գործերը Բազաքան ժողովին եւ կրօնական գործերը Կրօնական ժողովին յանձնած է : Բազաքան ժողովը շըրնալով բաւել , գործերը Խորհուրդներու եւ Հոգարաբութիւններու յանձնած է , անձնէ որ Վանօրէից Խորհուրդին հաշիւ տալը Ընդհանուր ժողովոյ հաշիւ տալ ըստէ է . միայն խնդիրը հու է թէ Վանօրէից Խորհուրդը ի՞նչպէս պիտի գործադրէ : այս տեսչութիւնը , գասն զի նև կանոն մը չունի . Աւստի այս կանոնն ալ պէտք է շինուի եւ այս կանոնագրութեան մէջ պէտք է յօդուած մ'աւելցնել Միարանութեան իրեն հետ ունեցած յարձերութեանցը վրայ . Աւստի դարձեալ կը կրկնեմ որ 21րդ . յօդուածը բոլորովին աւելորդ է եւ պէտք է վերինայ :

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՂԱ — Բատ իս 21րդ . յօդուածին վրայ աւելնալու է որ Վանօրէից Խորհուրդը Սահմանադրութեան 48րդ . յօդուածին արամազրութեանը հետեւելով պիտի կատարէ իր հսկողութեան պաշտօնը . բայց

Ձիրդ՝ յօդուածը սկզբան վրայ հիմնեալ է
եւ պէտք չէ՝ որ վերցուի:

ԱՅԵՒԱՊԵՏ — Այս կէտք պարզուեցաւ.
Երբւագէմայ Պատրիարքը կուպէ Երեսփո-
խանական ժողովին դիմէլ, բայց հասկցուե-
ցաւ որ նոյն բանն է եթէ Վանօրէից Առո-
հերդին դիմէ, վասն զի այս ալ Թաղաքական
ժողովին կը դիմէ եւ եթէ Թաղաքական ժո-
ղովը ինքն չի կրնայ որոշէլ, Բնողհանուր ժո-
ղովին կը դիմէ: Հետեւապէս այս Ձիրդ՝ յօ-
դուածը աւելորդ է:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ — Այս՝ քանի որ
Սահմանադրութիւնը կանգուն կեցեր է,
Ձիրդ՝ յօդուածը բոլորովին աւելորդ է:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Աղա — Եթէ Սահմա-
նադրութեան կանգուն կենացը Ձիրդ՝ յօ-
դուածը բոլորովին աւելորդ կը համարիմք, ա-
պա ուրեմն ամրոջ կանոնադրութիւնն ալ
աւելորդ է: Թող Պատրիարքը երդում ընէ
Սահմանադրութեան վրայ եւ ամէն բան
լինայ:

ԱՄՐՈՒԽԱՆԵԱՆ Ս. Աղա — Կանոնա-
դրութեան մէջ ուրիշ յօդուածներ ալ կան
որոնք Սահմանադրութեան այս կամ այն
յօդուածին վրայ հիմնուած են, ինչու անոնք
ալ չէք վերցներ: Հաս իս Ձիրդ՝ յօդուածը
պահերու է:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ — Միտքս չի կրցի
համարնել, այս յօդուածը աւելորդ է, ըստ,
վասն զի պարզապէս 48րդ՝ յօդուածին
կրիութիւնն է:

ՆԵՎՐՈՒԽ Ս. Աղա — Քանի որ այս
յօդուածը Պատրիարքը կը մերժէ, եւս ա-
ռաւել յիշելու է անիկայ, վասն զի անդի-
տութեամբ շտա բաներ պատահած են:

ԱՅԹՈՒԽԱՆԵԱՆ Ա. Էջ. — Ես ալ կը մայ-
նակցիմ Ցովակիմ աղայի:

ԵԵՐՈՒԽ Ա. Պէտ — Բաղաքական ժողո-

վը Սահմանադրութեան համեմատ իրը կա-
նոն դրած է այս Ձիրդ՝ յօդուածը, և նոդիրը
առ է: — կը հարցնեմ նայս թէ՝ Վարչու-
թիւնը Միաբանութեան վրայ հսկողութիւն
ընելու իրաւունք ունի՞ թէ ոչ

ԱՅԵՒԱՊԵՏ — Այս՝ ունի:

ՖԵՐՈՒԽ Ա. Պէտ — Քանի որ իրաւունք
ունի, ինչպէս որ Ս. Պատրիարքը ինքն ալ
կը խոսուափանի, այս յօդուածը Վարչութեան
իրաւուառութիւնն է, ուրիշ բան չէ: Եթէ
ժողովը կուզէ, թող այսպէս խօսագրուի.
Վարչութիւնը Վանօրէից նորոգդին միջո-
ւցաւ տեսայութեան պաշտօնը կը վարէտ, ինչ-
պէս որ Պատրիարքն ալ Վարչութեան պա-
տասխանատու ըլլալ կուզէ: Հաս իս նորբե-
տիր Պատրիարքը աւելի ազէկ կը խօսի քան
թէ այս Երեսփոխանները որ Ձիրդ՝ յօդուա-
ծին բոլորովին վերնալը կառաջարկեն:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ — Պէտք չէ կար-
ծել որ Ձիրդ՝ յօդուածը վերնալով Վարչու-
թեան առաջութիւնն ալ կը վերնայ, քանի որ
Սահմանադրութիւնը կանգուն կեցեր է, մենք
վստահութեամբ պէտք է վարուինք Միաբան-
ութեան հետ: Այս յօդուածը Վանօրէին
կանոնադրութեան մէջ գննելու չէ, այլ Վա-
նօրէից կանոնադրութեան մէջ, եւ ինչպէս
որ Պատրիարքի ընարութեան համար Սահ-
մանադրութեանէն առնուած յօդուածները
մանր գրով գրուած են, անանք ալ 48րդ՝
յօդուածը պէտք է գրուի:

ՎԵՐՋԱՊԷՏ Դիմուանը ստ կերպով կը խըմ-
բագրէ Կանոնադրութեան Ձիրդ՝ յօդուածը:

ՎԵՐՋԱՊԷՏ Վարչութեան Վանօրէից
և Ամորհրդին հետ Երեսփոխայ Վանօրէին յա-
րաբերութիւնը Սահմանադրութեան 48րդ՝
յօդուածին արամադրութեանց համաձայն
ողիսի ըլլան: — 48րդ՝ յօդուածն ալ մանր
գրով պիտի աւելցուի:

Այս կերպով Ձիրդ՝ յօդուածը քուէի
կը դրուի եւ մեծ մասով կը նկանար:

ԻԲ. Յօդուածը կը կարգացուի :

ԵՐԱՎԱԾՀԱՄԱՅ Ա. Պատրիարքը հետեւեալ գրաւոր դիսողութիւնը կընէ այս յօդուածին վրայ :

ԻԲ. յօդուածին ամենեւին պէտք չի գեայ, քանի որ արդէն Միաբանութեան բուժոր տումարները ժապավիենեալ պիտի ըլլուզան եւ ել ու մոյս ընդհանուր հաշուեկիւտը ամէն տարի պիտի ներկայանայ կնդրունական վարչութեան :

ԱԽԱՆՍԵԱՆ Ս. ՊԵՏ. — Ա. Պատրիարքին դիսողութիւնը ծանր է. իրաւ է որ Տիեզեն մորհուրդը տարուէ տարի հաշիւ պիտի տայ, բայց չիրկա՞ր ըլլալ որ պակասութիւն ալ պատահի նոյն իսկ կեֆեալ անդորրագրերու դրսութեամբն ալ, միայն եկամուռը նայելու չէ, ծախսն ալ նայելու է թէ ի՞նչ կերպով կըլլայ, ևս հասածարկիմ որ այս կետը բացատրուի Բնդհանուր Վանոց համար ըննուելիք կանոնագրութեան մէջ. հիմակու հիմա անդորրագրի հարկութութիւն չեմ տեսներ :

ԱԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Ամէն հաստատութիւն ուր առեւտուր կայ, այս տեսակ անդորրագրեր ունին, ուստի, պէտք է որ Երրուսոյի մէջն ալ ու մուտքը անդորրագրի վրայ ըլլայ եւ ասիկայ անվաստութեան նշան մը չի կրեար սեպուիլ :

ԱԵՎՐՈՒԶ Յ. ԷԿ. Առեփան Պէտք կուցի որ ուրիշ վանքերու համար ինչ միջոց պիտի գործածուի նէ, նոյնը ըլլայ Երրուսոյի համար ալ, իսու իս ուրիշ վանքերու գրամական գործերը պատուի բաներ ըլլալով կընան տառաց անդորրագրի վարութիւնը ուրիշ վանքին համար անհափան պէտք է որ անդորրագրի ըլլայ :

ԱՄՐՈՒՏԱՆՍԵԱՆ Յ. ԱՂԱ. — Կանոնը

անփառանութեան նշան համարելու չէ, ամէն մարդ իր ընտանեաց մէջ անդամ կանոն կը դնէ, ուստի քանի որ կանոնագրութիւնն մը կը գրենք, պէտք է այս տրամադրութիւնն ու յիշուի :

ԱԽԱՆՍԵԱՆ Ս. ՊԵՏ. — Յօդուածը վերայ ըսկելով արամագրութիւնն ալ վերենյ ըսկել չու զեցի, եթէ նոյս ալ, պակասաւոր է. ի՞նչ օգուս կըլլայ անդորրագրի չինելին երբ այդ անդորրագրիրը Միաբանութեան պիտի յանձննենք, Եկամուտը գիտանալը բաւական չէ, պէտք է ծախսն ալ զիտուններ, եկամուտը ապահովիլը բաւական չէ, ծախսն ալ չափաւորնելու է. պէտք է ծախսն ալ անդորրագրի դրութեամբ ըլլայ :

ԱՏԵՆԱ. Ա. ՊԵՏ. — Բաղաբական մողովաց Ատենապետ Պէյճն բացատրութիւն կուզենք կանոնագրութեան շնորհ. յօդուածին վրայ :

ԱԵՎՐՈՒԶ Յ. ՊԵՏ. — Այս յօդուածը անտեղի է, Բաղաբական մողովաց իր մեծագոյն մասումը որոշեց այդ յօդուածին իշրագրութիւնը, բայց իս բարութափին դէմ էի. Օրինաւոր տամարակալութեան խօսքը նշանակութիւն մը չունի, Վարչութիւնը միևնէ օրինաւոր համի կրնայ պահանջնէ, իսկ տամարակալութիւնը Վանքին ներքին կանոնագրութեան կը վերաբերի :

ԱԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Ասհմանագրութիւն՝ համարակալութիւնն ալ Դիւռնական կանոնաց մէկ մասն է, եթէ Դաւնակալութիւն հաշիւ առնուի, պէտք է քօնանի վրայ ըլլայ այս հաշիւը, Որուսացմայ Վանքն ալ պէտք է իր երեն ու մուտքը օրինաւոր համարակալութեան մեւով բռնէ :

ԱԵՎՐՈՒԶ Յ. ՊԵՏ. — Ասիկայ Միաբանութեան պարագան է, թող իր ներքին կանոնագրութեան մէջ անցնէ :

ԱՏԵԽԱՊԵՏ — (Երուսաղեմայ Պատրիարքին դասնալով) Մինչեւ հիմայ ի՞նչպէս հաշիւ կը բռնուէր Վանքին մէջ Սրբազն Հայր :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երուսաղեմայ) Դարպաս ընկալը երեք տուժարի մէջ իրեն եկած ստակը կը գրէ, հաւաքուած ստակը Պատրիարքին կը յանձնէ եւ փոխադարձ անդորրացիր կառնէ. միւս պաշտօնեաններն ալ տառին անգամ մը հաշիւ կուտան Պատրիարքին. նոյնակչ մատակարարն ալ մանր մանր ժախիբը կընէր եւ տարեգլխուն հաշիւ կուտար. միւս պաշտօնեաններն ալ ժախին իրենք կընէն եւ ապա հաշիւ կուտան: Մի կարծէք որ մեք քօջանի գրութեան դէմ ենք, Յափանէնչ Պատրիարքին մահուանէն վերջը մենք հնարեցինք քօջանի:

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՂԱ — Ամէն տեղ քօջանի գրութիւնը ընդունուած է, բայց քօջանին վրայ առնողը կը ստորագրէ, տառողը ստորագրենու ի՞նչ հարկ կայ:

Դիւանը պատասխան կուտայ թէ՝ ինչպէս առնողը նոյնակչ ալ տառողը պէտք է ստորագրէ:

ԱՏԵԽԱՊԵՏ — Այս յօդուածը երկու կերպով կը քաշատրեն ոմանք, ուստի աւելի աղջկ կըզայ որ միայն սկզբունքը գրուի եւ Պատրիարքն ալ միայն այն սկզբան հետեւի:

ԱՅԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — Այս կերպով Պատրիարքը իրը միւլքիմ կը նկատուի, եւ քանի որ քօջանները ասկէց պիտի զրկուին, քննիչի ու հարկ չի մնար, իսկ եթէ քօջանները մերժնեն, մասնաւորի կը նկատի հաշիւ պիտի առնէ:

ԱՏԵԽԱՊԵՏ — Այս, եթէ քօջանը ընդունուի, ալ քննիչի հարկ չի մնար, իսկ եթէ սովորայ վերցնենք, այն առնեն հարկ կըլլայ քննիչները դրկել ու հաշիւ առնել:

Երուսաղէմայ Ս. Պատրիարքը դիտել կուտայ որ ուխտաւորներէն շատերը քօջան չեն ուզբր առնել, ըսելով թէ՝ մենք նուէր է որ կուտանք, այս թուղթերուն պէտք

ՓԱՆՈՍԽԱՆ Կ. ԱՂԱ — Մենք Պատրիարքին վրայ վատահութիւն ունինք, միայն պաշտօնեանքէն է կասկածնիս. ուստի թող Սրբազնը մեզի ցոյց տայ ինչ միջոց որ ըրանել պէտք է:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երուսաղեմայ) Ինչ միջոց բռնել պէտք է նէ, ես ալ չեմ գրաւեր, վասն զի տակաւին փորձառութիւն շռնեմ:

ՖԵՌՈՒՑ Բ. ՊԵՏ — Ասենք Վանքին ներքին մատակարարութեանը կը վերաբերին, ուստի ներքին կանոնագրութիւնը գրուելու ատեն սիայն այս պարագայները քննելու է:

ՖԵՌՈՒՑ Ա. ԱՂԱ — Կանոնը անշըստակութեան նշան չէ, կանոնը ապագ այնին համար կը գրուի. եղբայր եղբօր մարդակ կուտայ տաեւտուրի մէջ, ասկէ ի՞նչ վնաս կրնայ գալ: Դարձեալ նոյն ինքնն նորընտիր Սրբազն Պատրիարքը անցեալ նիստի մէջ չի յարանեց միթէ՝ Գանձապետութեան հաւատարիմ մարդ չունի Վանքին մէջ:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երուսաղեմայ) Ես չըսի թէ Վանքին մէջ Գանձապետութեան համար հաւատարիմ մարդ չունիմ, այլ թէ՝ ութեամբ խոսեցայ:

Վերջապէս Ատենապետ է Փէնտին քուէի կը գնէ Կանոնագրութեան Չմրդ յօդուածը. Դիւանին կողմէն հետեւեալ կերպով խըմբագրուած:

Վեներակալութեան կանոնով պիտի բըլլա:

Վճռեին, եւ ոչինչ ել ու մուտք ընդունելի է չպիտի ըլլայ առանց ընկալագրութեան :

ՄԱՆԻՍԱՆ Մ. ԱՂԱ — Ալ աւելորդ է պինդիւ օրինաւոր տումարակալութիւն գըրուած է, տեսնանք մինչեւ երկու տարի ի՞նչ պիտի ընեն այս տումարակալութիւնը եւ այն ատեն վերաբենութեան առթիւ ամէն բան նորէն կը տնօրինուի :

ՊԵՅԼԵՐԵԱՆ Յ. ԱՂԱ — Մանր մունք գործիւրու համար ընկալագիր գործածել անհնար է : Սեպենք թէ վանքին մէջ պատուհան մը բանալու համար Պատրիարքը Քայմարամին տուրք մը պիտի այս, արդեօք այս պարաբային Քայմարամին րօշան կրնայ տալ :

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՂԱ — Արտաքոյ կարգի պարագայներու մէջ Պատրիարքը կրնայ զանց տունել այս ընկալագիրը :

ԱԼԵԽԱՆԴՐԻ Հ. ՖԻՃՆՈՒԹԻՆ կրկին քուէի կը դնէ խմբագրուած ԶՀՐԴ. յօդուածը :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Նրուսակիմա) Եթէ քուէն այս ելլայ նէ, ի՞նչ պիտի ընէ ժողովը :

ԱՏԵՆԱՊԵՏ — Եթէ այս ելլայ, հարկաւորապէս պիտի ընդունի :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Նրուսակիմա) Դարձեալ կըսմէ թէ՝ ընկալագիրը անդորձագրելի է երուսաղէմայ Վանքին մէջ :

ԱԼԵԽԱՆԴՐԻ Հ. ՖԻՃՆՈՒԹԻՆ քուէի կը դնէ, նախ ԶՀՐԴ. յօդուածին սա տուածին պարագրութիւնը :

Վ. ԱԼԵԽԱՆԴՐԻ ԲՈՂՈՅ կրկին օրինաւոր տումարակալութեան եղանակու պիտի գրանուին է :

Ք. ԱԼԵԽԱՆԴՐԻ մէջ մեծագոյն մաս կը գոյանար :

ԱԼԵԽԱՆԴՐԻ Հ. ՖԻՃՆՈՒԹԻՆ ԶՀՐԴ. յօդուածը ամրողջապէս քուէի կը դնէ : Դարձեալ եւ ծագոյն մաս չի գոյանար :

ՅԵՐՈՒՆ Բ. ԳԵՐ — Մեր պարագրը օրինաւոր հաշիւ պահանջել է, մասցեալը Միարանութեան գործն է :

ՅԵՐԱԿԱՆ Ա. ԱՂԱ — Ի՞նչ դժուարութիւն կայ արդեօք անդորրագիրը ախտաւորներուն ստորագրել տարուն մէջ, Անոնք որ հեռաւոր երկիրներէ Երուսաղէմագլու համար ամէն դժուարութեանց կը յաղթեն, արդեօք պիտի դժկամակին անդորրագրոց վրայ իրենց անունը գրելու :

ԱՏԵՆԱՊԵՏ — Եթէ ընկալագրութեան կէտը այս յօդուածին մէջ դնենք, այն ամեն ամէն բան այս մեռով ըլլալու է : մեզի հիմնական սկզբունք մը միայն պէտք է, միևս պարագայները Պատրիարքին թողելու ենք : Արդարեւ եթէ ընկալագրութեան գործագրութիւնը չյաղողի, Պատրիարքը ամբասանութեան առակ իյնալու է, ասիկայ ու անիրաւ է, զի մենք Սահմանադրութիւն օրինաւոր տումարակալութիւն միայն կրնանց պահանջել : Ուստի նորէն քուէի կը դնեմ ԶՀՐԴ. յօդուածը սա կերպով :

Վ. ԱԼԵԽԱՆԴՐԻ ԲՈՂՈՅ հաշիւները օրինաւոր տումարակալութեան ձեռով պիտի բանք ըռեին :

Ա. ՅԱԿԵՆ Խմբագրեալ քուէի կը դրուի կանոնագրութեան ԶՀՐԴ. յօդուածը որ կընդունուի մեծագոյն մասով :

Կը կարդացուի ի՞ն. Յօդուածը :

Այս յօդուածն քուէի կը դրուի եւ առանց գիտազութեան կընդունուի մեծագոյն մասով :

Կը կարդացուի ի՞ն. Յօդուածը :

Այս յօդուածի վրայ ՅՈՎԱԿԱԿՄԵԱՆ
ՅՈՒՆԱՆԻԾՍ ԱՂԱՅ կ'առաջարկէ որ Վանքին
Գալճատան մէջ զ տնուած անօթներուն
թիւը, տեսակը, Վանքին մէջ որչափ գոհա-
րեղին, որչափ մարդարիտ, որչափ արծաթ
և որչափ պակի ըլլալը զատ տումարի մը մէջ
տոնուած՝ Կեդրոնական Վարչութեան զըր-
կուի:

ՆԵՎՐՈՒԹ ԱԱԵՐԻՆ ԷՃԵՆՏԻ ԿՈՌԱՋԱՐԻԿ
որ Լուսարարապետը հհ տարեկան ըլլայ և
45 տարի պաշտօն վարած ըլլայ Վանքին
մէջ:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երուսաղիմայ) Մեր
վաղեմի սովորութիւնը այս է որ Միաբանու-
թեան Ընդհանուր ժողովը հաւատարիմ եւ
վատահութեան արժանի մէկը Լուսարարա-
պետ կը նորէ եւ Դանճատան բանալի անոր
կը յանձնէ Եկեղեցւոյ մէջ. Հոն նորընտիր
Լուսարարապետը հաւատարմութեան եր-
դումը կը նընէ:

ՆԵՎՐՈՒԹ Ա. ԷՃ. — Այս կերպով ա-
մէն Միաբան իրաւունք ունի ընտրուելու-
ուրիմ ընտրելի անձին պայմանները որոշե-
լու է:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երուսաղիմայ) Կա-
ռաջարիմ նոեւ որ Վանքին կարուածա-
գրերը, արտօնագրերը եւ Ֆերմանները
Պատրիարքարանի մէջ պահուին:

ԱՏԽՆԱՊԵՏ — Այս պարագայները Վան-
քին ներքին կանոնագրութեանը կը վերաբե-
րին եւ հոն բացատրուելու են:

ԱԹԵՆԱՊԵՏ էֆէնտի քուէի կը դնէ Կա-
նոնագրութեան հինգդ. յօդուածը եւ մե-
ծադայոյն մասով կը նորունուի:

Կը կարդացուի հինգդ. Յօդուածը եւ
կը նորունուի առաջարկին:

Թէեւ Երուսաղէմայ Պատրիարքը կուզէ
որ այս յօդուածին մէջ փոխանակ Շւառմ-
նապետի Շւառմնական Խորհուրդը ըսուի,
սակայն եւ այնպէս ժողովը մեծագոյն մա-
սով կը նորունուի այս յօդուածը առաջ փոփո-
խութեան:

Կը կարդացուի Ի. Ի. Ի. Ի. Ի. Ի. Լ.
Յօդուածները եւ առաջ փոփոխութեան
մեծագոյն մասով կը նորունուին:

Կը կարդացուի Լ. Ի. Ի. Յօդուածը:

Այս յօդուածին վրայ, առաջարկու-
թեամբ Երուսաղէմայ Նորընտիր Ս. Պատրի-
արքին, կորուուի աւելցնել Պատրիարքի
իրաւասութեան համեմատ խօսքը:

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՂԱ. — Սահմանագրու-
թեան 48րդ յօդուածին վերջի պարբերու-
թեան նայելով՝ Վանքերուն մատակարար-
ները Վանքութից Խորհուրդը պիտի ընտրէ.
ասի ամենեւին չէ յիշուած Կանոնագրու-
թեան մէջ. Աս կառաջարիմ որ այս յօդ-
ուածը Կանոնագրութեան մէջ անցնի:

ԱՏԽՆԱՊԵՏ — Ինչպէս ժողովը դիմէ,
այս կանոնագրութեան մէջ Պատրիարքի ի-
րաւասութեան վրայ ամենեւին խօսք չիկայ,
եւ Պատրիարքը առանց Կեդրոնակութեան չի
կինար Միաբանութիւնը կառավարել. Այս
տեսնելով ժողովը նախընթաց նիստին մէջ
որոշեց Պատրիարքի իրաւասութեան վրայ
մասնաւոր յօդուած մը խմբագրել. Ահաւա-
սիկ նոյն յօդուածը մասնաժողովի մը ձեռագ
պատրաստուած՝ ժողովին կը ներկայացնեմ:

ԱԹԵՆԱՊԵՏ էֆէնտի կը կարդայ:

Երուսաղէմայ Պատրիարքին իրաւասութիւնը

Ա. — Ս. Երուսաղէմայ Պատրիարքը
Վանքին պաշտօնական Քլուխն ըլլանգ, Մի-

արտանութեան վերաբերեալ գործերը կը անօրինէ, եւ առջային կառավարութեան հետ ինքը միայն ուղղակի յարաբերութիւն ունենալով՝ բայց բազրիները իւր կնքովը կը լլան ։

Այս առաջին պարաբութիւնը մեծագոյն մասամբ եւ առանց փոփոխութեան կը նյունունի ։

Բ. «Պատրիարքը կրնայ Միաբանութեան մէջն որ եւ ից անհաւատարիմ գործակալ մը իր պաշտօնէն հանելու եւ ուրիշ մը անոր տեղը դնելու, յանցանքի տէր եղանը ըստ վանական օրինաց պատճելու եւ վարձարարութեան արժանի եղաղ միաբանը թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս վարձարելու ։

ԱԼԹՈՒՆ ՑԱԽՐԻ Ա. ԷՅ. — Այս երկրորդ յօդուածը մութ կերեւայ ինձի. արդեօք Պատրիարքը առանց Տնօրէն Խորհրդին հարցնելու, պաշտօնեայ մը իր գործէն արթիր հանէ՛. Բայ իս, քանի որ Տնօրէն Խորհրդը կընտրէ պաշտօնեայները, ինքը դանոնք փախելու է ։

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Այդ պարագայ ները ներքին կանոնադրութեան կը վերաբերին ։

ԱԿՐՈՒՀ Բ. ՊԵՏ. — Բայց հիմնական ակզրուեքները հիմակուընէ սրոշելու է ։

ԱՅՅՈՒՆԱԳՅ. — Օրինակի համար Վարդապետ մը թեմերը զրկուած է. ևթէ հոն իր պաշտօնին մէջ ծանր պակասութիւն մ'ըրաւ անիկայ փոխելու համար Պատրիարքը Տնօրէն Խորհրդին դիմելու է. դարձեալ Տնօրէն Խորհրդը կրնայ միաբանիլ եւ այժ վարդապետը պաշտպանել Պատրիարքին դէմ ։

ԱԼԹՈՒՆ ՑԱԽՐԻ Ա. ԷՅ. Տարակոյս չի

կայ որ Պատրիարքը Տնօրէն Խորհրդին պէտք է դիմէ, որովհետեւ ընտրովը Տնօրէն Խորհրդին է, փոխելն ալ Տնօրէն Խորհրդին մէկառքը պէտք է ըլլայ ։

ԱՂԱՅԻԿԵՍԱՆ Ս. ԷՅ. — Կը առնենք որ բարի գրայ է այս վիճը, ուստի կը փութամ բացատրելու ։

ԵՐԿՐՈՐԴ պարբերութեան մէջ «Պարծակալ» ըստուած է եւ ոչ թէ պաշտօնեայ, և գործակալ բառով կը հասկցաւի ժամկոչ, լասպար, ղոճապան եւն. Եւ ասոնք ալ հանելու համար Տնօրէն Խորհրդին դիմելու հարկ չի կայ կարծեմ ։

ԺՈՂՈՎՐԴ այս բացատրութեան վրայ կրնանի Բ. յօդուածը առանց փոփոխութեան կը նյունունի ։

Գ. — «Երբ որ քաղաքական ստիպովական գործ մը պատահի, Պատրիարքը կրնայ ինքնին անօրինել, եւը էն Տնօրէն Խորհրդին հաջորդելու պայմանաւ ։

Այս Դրդ. յօդուածը մեծագոյն մասպէս եւ առանց փոփոխութեան կը նյունունի ։

Դ. — «Միաբանութեան մէջէն որեւիցէ մէկը չի կրնար փորուաւոր մը կամ սպասարու մը իր քովը առնել առանց Պատրիարքին հրամանը առնելու ։

Այս յօդուածին մէջէն «փոքրաւոր» բառին վլրնալը կառաջարկէ ՓԱՆՈՍԵՍ ՆԱՎՐԱՊԵՏ ԱՂԱՆ, սակայն ԱՂԱՅԻԿԵՍԱՆ ՍԱՐԳԻՆ ԵՅԵՆԻՑ կը բացատրէ որ «փոքրաւոր» բառ սպասարու կը նշանակէ եւ ոչ թէ քահանյացու ։

Այս Դրդ. յօդուածն ալ առանց փոփոխութեան կը նյունունի ։

Ե. — «Վանքէն մերժեալ կամ արտաքսեալ միաբան մը առանց Պատրիարքի վկայութեան չի կրնար ուրիշ պղդային գործոց մէջ մտնելու ։

Ս. ՊԱՏՐԻԱՐԿ — (Երուսաղիմայ) Այդ
թողուածը խիստ է, ասիկայ ախտալման մէջ
գտնուաղ միաբանի մը ուոքը ձեռքը կապել
եւ յուսահատութեան ծայրը հասցնել է,
եւ դիւրին է մակարերել թէ ի՞նչ չար հե-
տեւանքեր կընայ ունենալ, եւ դարձեալ
միթէ յանցաւոր միաբան մը չկընար զզնալ
ու ապաշխարել. իրը քրիստոնեայ եւ իրը
եկեղեցական՝ ներողամատութեան դրութենէն
պէտք չէ հնառանալ:

ԱԵՐՈՒՆ Բ. ՊԵՏ — Երբ Երուսաղէմի
մէջ Վարդապետ մը ծանր յանցանքի տակ
գտնուի, Երուսաղէմայ Պատրիարքը կընայ
զանի արտաքսել, այս իր իրաւասութիւնն
է. բայց երբ նոյն արտաքսեալ վարդապետը
կ. Պօլիս գայ, Պօլոյ Պատրիարքին անմի-
ջական իրաւասութեան ենթակայ է: Ես կա-
ռաջարկեմ որ Երուսաղէմէն արտաքսեալ
միաբան մը երբ կ. Պօլիս գայ, կրօնական
ժողովը քննէ նոյն միաբանը եւ վանքին
Ցեղէն Խորհուրդն աւ տեղեկադիր մը զրկէ
անոր վրայօք, ասոր վրայ կրօնական ժողովը
պէտք եղած քննութիւնը կընէ եւ ըստ այնմ
կը վարուի.

Տ. ԱԱՀԱՅ ԵՊՈԿ. Ի՞նչ ընելու է այն
արտաքսեալ միաբանին համար որ է. Պօլիս
կուգայ եւ Ազգին մէջ խոռվութիւն կը ճգէ.

ԱԼԹՈՒՆ ՑԻՒՐՐԻՆ Ա. ԷՅ. — (Տ. ՍԱԲԱԿ
Խափսկոսոսին դառնալով) Իրը եկեղեցական
Զեր պարաքը ներողամատութիւն քարոզել եւ
ներողամատութեամբ վարուիլ է:

Այս Երդ. պարբերութիւնը կը մերժէ
ժողովը եւ կորոչ որ կանոնագրութեան
մէջ չանցնի:

Առենապետէ Փէնտիի առաջարկութեամ-
բը ժողովը կորոչ կանոնագրութեան մէջ
յօդուած մը աւելցնել որ երկու տարիէն
ետքը Երուսաղէմայ կանոնագրութիւնը վե-
րաբենուի :

Առենապետ կը վերնայ ժամը $10\frac{1}{2}$ ին:

ՓՈԽ-ԱՄԵՆԱՊԱՐԻՐ

Մ. ՌԱԶԵՑԵԼՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ Ժ. Ա.

12 ՄԱՐՏ 1865

Դ. Ա. Լ. Ա. Խ. Խ. Ա.

(ՓՈԽ. Ա.ՏԵԽԱՊԵՏ)

ՆԱՀԱԳԵՑ ԷՖԷՆՑԻ ՌՈՒՍԻՆԵԱՆ

(Կերկայ Նրեալիստը 59)

Փոխանորդ՝ Առանապետ ՌՈՒՍԻՆԵԱՆ
ՆԱՀԱԳԵՑ էք. Առանը կը բանայ ժամը
յին, ի ներկայութեան 59 Ազգային Ծրեսփո-
խանց :

1

Նախարար Ժրդ. Նիստի Առանագրու-
թիւնը կարդացուելով, անոր վրայ հետև-
եալ գիտողութիւնները տեղի կունենան :

ԱԱԱԱՆԱԱՆ Ս. Պէտ. — Ես ընդհանրա-
պես ընկալազրի գորոթեան դէմ չեմ խօ-
սած, որ միշտ ընդունելի է, այլ ընկալա-
զրերը Վարչութեան կողմէն պատրաստուե-
լու եւ ինքուելու առաջարկութեան դէմ
բողոքած եմ անոնդի ըլլալուն համար :

ՆԵՎՐՈՒԶ Ս. Ա. Ա. — Առանագրութեան
մէջ ինձի տրուած խօսքը թէ՝ գործակալաց
վերաբերեալ խնդիրը Վանքին ներքին կա-
նոնագրութեանը կը վերաբերի, սիստ ար-
ձանագրուած է. Ես այդպէս բան մը ըստած
չեմ :

Այս դիտողութիւններէն ետքը Առենա-
գրութիւնը քուէի կը դրաւի եւ կընդունուի :

2

Առենագետ էֆէնտի յայտնելով թէ Ս-
րեսփոխանք ատենագրութենէն իմացան որ
Ս. Երուսաղէմայ Վանոց կանոնագրութեան
քննութիւնը ընցած, մաքուր օրինակուած
եւ երկրորդ ընթերցման համար պատրաստ
է, թէ այս խնդրէն ետքը կարգն է Ընդհա-
նուր Ժողովին Ներքին Կանոնագրութիւնը,
որ նոյնակէ պատրաստ է, եւ արոց խնդիրը
որուն համար կանխաւ պատրաստութիւն
պէտք է. թէ արոց խնդրոյն համար Թաղա-
թական Ժողովը մասնաժողով մը կազմած
էր, որոց անդամներն Ասհակ Ապրօ, Գրի-
գոր Ազաթօն էֆէնտիներն եւ ինք, թէ ինք
չէ ընդունած այս պատօնը, եւ թէ Ազա-
թօն էֆէնտին գուրան է եւ Ապրօ էֆէնտին
մինակ մնացած է, կառաջարկէ որ Դիւանը
Մասնաժողով մը կազմէ :

ՎԻԶԵՆԵԱՆ ՍԵՐՈՎԱՅ ԵՁԵՆՑԻ պատաս-
խանելով որ Դիւանը իրաւունք չունի ինք-

Նին Մասնաժողով կազմելու, և թէ այս պարագային մէջ այս իրաւունքը բազմաքական ժամանակին արուած է, ՈՌՈՒՍԻԱՆ ՆԱ-ՀԱՊԵՏ ԵՎԵՆՑԻ պետեց որ արոց խնդիրը Ընդհանուր ժողովին կը վերաբերի.

ԱԵՐՈՒՆ Բ. ՊԵ. — Դիւանը խնդրոց կարգին մէջ արոց խնդիրը տեսնելով կը կարծէ թէ այս խնդիրը 1865 տարւոյ արոց կը վերաբերի, բայց կը սխալի Խնդրոց կարգին մէջ արոց խնդիրը 1864ի տուրքն է, որուն զորդադրութիւնը Ընդհանուր ժողովը բազմաքականն յանձնեց, և բազմաքական ժողովը ինչ որ ըրած է այս զորդադրութեան համար, Ընդհանուր ժողովին պիտի ներկայացնէ, և արդէն ասոր վրայ տեղեկագիր մը պատրաստած է և երր արոց կարգը գայ նէ, պիտի ներկայացնէ ժողովին, իսկ Խուսինեան էֆէնտիին յիշած Մասնաժողովը այս տարրան որոշելի արոց համար է և Ընդհանուր ժողովին հետ վերաբերութիւն չունի:

ՈՌՈՒՍԻԱՆ ՆԱՀԱՊԵՏ ԵՎԵՆՑԻ պետեց որ Դիւանը այնպիսի տեղեկագիր մը ընդունած չէ, Պատրիարքարանի Դիւանակետար տեղեկաց իրը ներկայացնաւ:

ՍԵՐԱԿԱՆ Ս. ԷՅ. — Խնդիրը՝ տեղեկագիրը ուր ըլլալուն վրայ չէ. Երևանազէմայ կանոնագրութեանէն եռոքը՝ Ընդհանուր ժողովին ներբեն կանոնագրութեան և արոց խնդրոյն է կարգը. Հաս իս կարեւոր կէտը այն, է թէ այս երկու խնդիրներն ո՞րն է ստիպողականը. Երևանազէմի կանոնագրութեանը արդէն յօդուած ու յօդուած քընուած ըլլալով, ամէնուն միաբը բաւական լուսաւորուած է. Հիմա ներելի է անոր ոգւոյն վրայ Ընդհանուր քննութիւն մը ընել. Կանոնագրութիւնը այսքան կարծ կամ այսքան երկոր ըլլալը չըր, կամ Վանքին Աղջային Վարչութեան հետ ունեցած յարաբերութիւնները արամագրելու էր, ասի կը

հասկնամ, կամ Վարչութեան Միաբան թեան վրայ վատահութիւն չունենալը զա- մառելով ներքին կանոնագրութիւնն ու ինքը խմբագրելու էր. Ես առաջին կը կընդունիմ, սակայն ներկայ կանոնագրութիւնը չիս վարչութիւնը բարեկան է, Երևանազէմայ Վանքը ու- րիշ վաճեկերէ տարրեր նկատելու չէր, Պատրիարքութեան խնդիրը բոլորովին զատ բան է, ԱՄՊոխին իրաւասութիւնը Վանքին կա- նոնագրութեանը հետ չփոփելը անսեփէ է, ժամանակաւ կանոնագրութիւնը մը չինու- ցաւ ճնշման տակ, այս կանոնագրութիւնը անոր ողեւոյն հետեւելով չինուած է Աւագ պէտք է որ Մասնաժողովի մը յանձնելու որ քննէն ներկայ կանոնագրութիւնը և իմա- տը անփոփիմ պահելով նորէն շարագրէ, Վասն զի ասոր մէջ տեսնեի կառակր իսու որ հայերէն չեն, և տանեսագրութեան մէջն Երեսիփոննաց կարծիքն քննելով անսեփ կանոնագրութիւն մը խմբագրէ որ Վանքին եւ Ընդհանուր ժողովայն արժանի բան ք ըլլայ. Ներքին կանոնաց վերաբերեալ կի- տերը զատուին և միայն Վարչութեան հետ ունենալիք յարաբերութեանց կէտերը պահ- ուին:

ԱԵՐՈՒՆ Ս. ԷՅ. — Յեւսալի էր որ Աէրփին էֆէնաին կարծ միջոց մը ցուցենք կանոնա- գրութիւնը աւագութեու համար. Խաւը տուրք քիչն սկսաւ, կանոնագրութեամբ լինցոց, Առաջնոյն վրայ Բարձունակ Պէյջին պատա- խանը գոհացուցիչ է, սակայն միւսին վրայ Աէրփիչն էֆէնաին կանոնաւ ընել պէտք է- իր գիտուութիւնները.

ՍԵՐԱԿԱՆ Ս. ԷՅ. — Իրամ առաջնոյն չըսի, սպասեցի որ կարծիքները լուսաւոր- ուին, բայց հիմա ասոն է անոր ոգւոյն վրայ Ընդհանուր և Առաջարկած միջոց երկար կերեւի, բայց ըստ իս շատ կարծ է, ըստ որում յօդուածները զատ զատ այս ա- տենին մէջ քննելը աւելի երկար համբան է:

ՄՈՒՊԱՃԵԱՆԵԱՆ Ս. ԱՂԱ. — Արդէն ա-

մէն բան նայուած եւ քննուած է . երեք նիստ եղաւ , որ կանոնագրութեան քննութեամբ կզբաղվէր , նոր առաջարկութիւնը ժամանակին ընկերու էր , արդէն եղած սըրբագրութիւններովը չինուածը չտեսած ի՞նչպէս կարելի է Մասնաժողովին յանձնել :

ԱՆԳՐՈՒՅ Յ. ԱՊ.Ա. — Երկու կազմն ու իրաւունք ունի , բայց որովհետեւ այսօր ժողովը մեծագոյն մաս չունի , եւ կանոնադրութիւնը օրինաւոր կերպով կարելի չէ վաւերացնել , Սէրվիչէն էֆէնտիին առաջարկութեան համաձայն կանոնագրութիւնը քըննելու անպատճենթիւն չեմ տեսներ :

ԱՆԳՐՈՒՅ Յ. ԷՅ. — Մուլահեանեան Յակոր աղային առաջարկութիւնը ընդհանուր ժողովին կը վերաբերի . ընդհանուր ժողովը ուզէ նէ կը նդունի , ուզէ նէ կանոնագրութիւնը կը կարգացուի : Խոկ ես կառաջարկեմ որ իմ դիտողութիւններս արձանագրաբին :

ԱՏԵԽԱՊԵՏ. — Յաւալին այն է որ Զերդիսովութիւնները՝ որ հարկաւ պիտի արձանագրուին , շատ ուշ կը ներկայանան . Երբէ կանուած ընէիք , թերեւս ժողովը ոգուած որ քայէր :

ԱՆԳՐՈՒՅ Յ. ԷՅ. — Կրնայի միտքա երկարոքէն բացատրել եւ կը յուսամ՝ որ ուշ մեացած չեմ : Կը խնդրեմ որ իմ դիտողութիւններս արձանագրուին :

ԱՆԳՐՈՒՅ Բ. ՊէՏ. — Երկու կարծիք կայ կոս . մէկը Սէրվիչէն էֆէնտիին եւ միւսը Մուլահեանեան Յակոր աղային . Աւրեմի Դիւանը թող ժողովին կարծիքը հարցնէ եւ ամէն բան կարճ կըլլայ :

ԱՆԳՐՈՒՅ Յ. ԱՊ.Ա. — Իմ առաջարկութիւններս վէճի չի դրուեցան եւ ըսութեամբ մեցանուորիւ առաջարկութիւն մ'ալ ունիմ ,

այն է թէ Վանքին մէջ օրինաւոր տումարուկազութիւն ո՞վ պիտի րռնէ , վասն զի տառարակութիւն դիտող չիկայ հոն :

ԱՏԵԽԱՊԵՏ. — Զերդ դիտողութիւնն օտար է մերկայ խնդիրէն . խնդիրը՝ մասնաժողով մը կազմելու եւ կանոնագրութիւնը սըրբագրելու կամ երկրորդ ընթերցանութեամ մեռնարկելու վրայ է : Ասոր վրայ կրնաբ կարծիք յայտնել :

ԱՆԳՐՈՒՅ Յ. ԷՅ. — Այս երկրորդ ընթերցանութիւնը առանց քննութեան՝ պիտի ըլլայ , կամ թէ կարգացուելով պարզապէս քուէի պիտի դրուի :

ԱՆԳՐՈՒՅ Յ. ԷՅ. — Երկրորդ ընթերցանութեան ժամանակ հարկաւ գիտացութիւնն ընել եւ ապա քուէի դրուի :

ԱՏԵԽԱՊԵՏ. — Յակուածները զատ զատ կարդացուերու ատեն ուղղը կրնայ ամէն մէկ յօդուածին վրայ դիտողութիւնն ընել եւ ապա քուէի դրուի :

ՓԱՌՈՍԵԱՆ Ա. Ա. Ա. Թ. Շ. Տ. Տ. Մ. Ա. Ա. Ա. Ա. — Բանի որ մեծագոյն մաս շիկայ եւ վաւերացում չի կրնար ըլլալ , կրկին քննութեամբ երկարաձգել է գործը :

ՈՒՄԵՏ ՊԵՏԱԿ Ա. Ա. Ա. — Ընդհանուր ժողովը երեք նիստի մէջ կանոնագրութիւնը քննեց լմանց եւ խմբագրութեան գործը Դիւանին յանձնեց . ուրեմն ի՞նչ հարկ կայ նորէն քննութիւն ընելու , մանաւանդ որ Պատրիարքն աւ պարտաւորուած է մօտ որերս երթալու :

ԱՆԳՐՈՒՅ Բ. ՊէՏ. — Ընդհանուր ժողովը մեծագոյն մասամբ կանոնագրութեան քըննութիւնը աւարտեց , որուելու բան չի մեաց .

մինակ երկրորդ ընթերցանութիւն մ'ընել
հարկ է այսօր :

ԱՆԱԲԵԿԵԱՆ Ս. ԷՅ. — Բարունակ Պ. յը
կը կարծէ որ կանոնազ բութեան քննութիւնը
լինցած է կը սխալի, վասն զի մուցած է որ
բողոքի տակ եղած կէտերը նորէն ընեւ-
թեան պիտի առնուին եւ լոկ ընթերցանու-
թեամբ չեն կրնայ ընդունուիլ :

ԵՐՐՎԱՇԵՆ Ս. ԷՅ. — Երեմի երեք
խնդիր կայ. Ա. ընթերցանութիւն առանց
գիտողութեան, Բ. ընթերցանութիւն հան-
գերձ գիտողութեամբ, Գ. իմ առաջար-
կութիւնս :

ՖՐՈՒՏ Բ. ՊԵՏ. — Կանոնադրութիւնը
սրբագրուած է եւ մեծ մասամբ ընդունուած
եւ այսօր պիտի կարդացուի. Աղաս որոշում-
ները օրինաւոր են, կարծէմ որ եթէ ժողովը
կուզէ, կրնայ կարդալ կանոնագրութիւնը
եւ միայն խմբագրութիւնը սրբագրել . բայց
ամէն յօդուածի վրայ գիտողութիւնը չկըր-
նար ընդունուիլ .

ՆԵՎՐՈՒԶ Բ. ԱՂԱ. — Խնդիրը պարզ է .
անցեալ նիստին Դիւանը երկրորդ ընթերց-
ման ժամանակ մեր գիտողութիւնները՝ որ
արդէն նշանակուած են, մարկ ընելու մեզի
խօսք տուաւ. Բարունակ Պ. յը Դիւանին այս
խոստմունքը եւ մեր իրաւունքը ոչ միայն
չնել կուզէ, այլ եւ Ընդհանուր ժողովին
խմբագրութեան պաշտօն կընծայէ, մինչեւ
թաղաքական ժողովը խոստովանած է նաեւ
որ կանոնադրին խմբագրութիւնը թերի եւ
մէկ քանի յօդուածներն ալ անհիմ են :
Բաղաջական ժողովին կիյանը կանոնագրին
խմբագրութեան զործը կատարելագործել
եւ անտեղի տրամադրութիւններէ ազատ
ներկայացնել . որով այսպէս Ընդհանուր
ժողովին վաւերացուցման դործն ալ չէր
գտնուարանար :

Այս միջոցին Աղարէկեան Սարգիս չփէն-
տին տեսնելով որ կանոնագիրը չէ կարելի
վաւերացնել այսօր, քանի որ մեծագոյն մաս
չիկայ. Արդիշէն էֆէնտին խմբագրի Մաս-
նաժողովին մը կազմութեան համար իր առա-
ջարկութիւնը երկրորդեց եւ վաւերացման
համար միայն Ընդհանուր ժողովը գումարել
եւ շնորհներուն նամակաւ կարծիք խնդրու-
առաջարկեց : Խոկ Աղարէկեան Սարգ. է-
ֆէնտիի առաջիւթեան պատասխանելով ը-
սաւ թէ իր այս ցոյց տուած միջոցաւը ինչ
ինչ յօդուածի վրայ նորէն Ընդհանուր դիսո-
ցութիւնները չեն ոշնչանար, եւ ինչպէս
Ատենապետ Ռուսիննեան է Փէնտին դիտեց,
մեծագոյն մասի կարասութիւնն չիկայ որ այ-
սօր այս գիտողութիւնները յանձնուին ասե-
նագրութեամբ, որպէս զի եղած որոշմանց
ոգին պահելով կանոնագիրը յօրինէ :

Ալթուն-Ծիւրրի էֆէնտին առաջարկելով
որ եթէ Ընդհանուր ժողովը՝ որ միակ երկու
անգամ մեծագոյն մաս ունեցած է, ինչպէս
որ Դիւանը կը յայտնէ, գարճեալ յառաջի-
կայ Աւրում օրը մեծագոյն մասամբ չի գու-
մարուի կամ նամակաւ կարծիք չի յայտնէ,
գործը գարճեալ կամ պիտի մասյ :

Օտեան Գրիգոր էֆէնտին կը պատաս-
խան որ Ալթուն-Ծիւրրի էֆէնտին առաջի-
ցուարութեան վրայ նոր գտնուարութիւն
մը կը յարուցանէ, եւ պնդեց որ խնդիրը
կանոնագրութիւնը քուէի դնելու կամ ժի-
գնելու վրայ է .

Քառորդ մը հանգիստ տրուելէ ետքը
Ժողովարանը վերստին բացուելով, Փոխ-Ա-
տենապետ էֆէնտին քուէի կը դնէ հետեւ-
եալ առաջարկութիւնը :

« Այսօր Երեսինականց գիտողութիւն-
ները միայն առնուին եւ կանոնագրութիւ-
նը մասնաժողովի մը յանձնուի որ խըմ-
բագրէ եւ վաւերացման համար հրաւէր
և կարդացուի որ ուղղողը անձամբ եւ չի կը ».

և ցողը նամակաւ այս՝ կամ ո՞չ բառերով իր և կարծիքը յայտնէ :

Դիւանը Թօքուեան Աւետիս ազայի հարց-
ման պատասխանելով թէ, ի նորոյ խմբագ-
րուած կանոնագիրը նրես սփառանաց պիտի
զրկո՞ւի, եւ Ազամիս Մկրտիչ ազան առա-
շարկելով որ՝ եթէ եկած քու ինամակերէն
բացարձակ առաւելութիւն չի դոյտայ, ի՞նչ
ընկլու է, Աչովիչէն էֆէնտի պատասխանեց
թէ՝ կանոն է՝ միակ եկած գիրերուն մեծ
մասը ժիտուել եւ դիտողաթիւն չընդունիլ-
իսկ Առանապետ Ռուսիեան էֆէնտիի առա-
շարկութեան գէմ ըստ որ կանոնագրի
խմբագրութիւնն որը մասնաժողովի մը կամ
Դիւանին յանձնուի :

Առաջի Փոխ-Առանապետ էֆէնտին քը-
ուէի կը դնէ .

«Ա. Այսօր նորէն ըլլալիք դիտողա-
թիւնները մոտիկ ընկել եւ այսուհետեւ ու-
րիշ դիտողաթիւնն ընառ չընդունիլ» :

Այս առաջորդութիւնը մեծագոյն մա-
սամբ ԿԸՆԴԳՈՒԽՈՒՅԻՆ :

«Բ. Խմբագրութիւնն գործը յանձնել
մասնաժողովի մը՝ զոր Դիւանը պիտի ան-
ուանէ» :

Այս առաջարկութիւնն ալ մեծագոյն
մասամբ ԿԸՆԴԳՈՒԽՈՒՅԻՆ :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Դիւանը իրա-
ւուելք յունի մասնաժողով մը անուանել-
ինքը կառաջարկէ, ժողովը կանուանէ, ապա
թէ ոչ Ընդհանուր ժողովին իրաւուելքը
բանարարած կըլլայ :

ԱԵՎՈՒՐԱՅ Յ. Ա. Ա. — Դիւանին միջնոր-
դութեամբ ժողովին վերաբերեալ խնդրոյ
մը քննութեան տեղեկագիրը պատրաստելու
պաշտօն ունեցող ձեռնհաս մասնաժողովի

մը ընարութիւնը Դիւանին կը պատկանի.
այսպիսի մասնաժողովներ Դիւանը կանուանէ
առանց քու էարկութիւն :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Ինչպէս կարելի
է որ Ընդհանուր ժողովը անկարող անուած
ձեռնհաս անձինքը ճանչնալ եւ միայն Դիւ-
անը զանոնեց ճանչնալու յատկութիւն ու-
նենայ :

Վերջապէս ժողովը ԿԸՆԴԳՈՒԽՈՒՅԻՆ որ Դի-
ւանը առաջարկէ եւ ժողովը անուածէ :

Երրորդ առաջարկութիւն մ' ալ եղաւ
որ յառաջիկայ լ' ըրբաթ օրն Երուսաղէմայ
Ս. Պատրիարքը հանգիստուր ուսու կատա-
րէ ի ներկայութէ եան Ընդհանուր ժողովոց
եւ բոլոր նրեսայիսանք պարտաւոր ըլլան
անձամբ գալ ու իրենց քուէն տալ, իսկ
բանաւոր պատճառաւ բացակայ գտնուածէն-
ըը քուէնին դրկն :

Ս. ՊԱՏՐԻԱՐԿ. — (Երուսաղէմայ) ԽԸՆԴ-
ԳՈՒՅ, ինձի գալ ուրբաթի մի՛ ձգէք, ես
անպատճառ պէտք է՝ չորեցարթի ճամբայ
ելնեմ, զի եթէ ժամանակին Երուսաղէմ չի
հասնիմ, վանքը մեծ վլաներ պիտի կրէ :
Արդէն առն մը զորին համար միարանեե-
րին ամանք շատ նեղութիւններ կը քաշեն :
Ուստի ինչ որ պիտի ընէք, այսօր ըրէք
լմեցուցէք, վասն զի այս ճամբով ես այս
ամիս ալ հոս եմ, գալ ամիս ալ :

ԱԵՎՈՒՐԱՅ Ս. Է. Ֆ. — Հիմայ երկու կար-
ծիք երեւան կեցնեն. մէկը՝ որովհետեւ յօդ-
ուածները զատ զատ քուէի գրուած են;
բոլորը մէկն քուէի գնել հարկ չիկայ կոտէ:
միւսը՝ որովհետեւ յօդուածները զատ զատ
ընօդուած են, բոլորը մէկն քուէի գնե-
լու է կըսէ :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Ժողովը որոշեց
որ այսօր Երեսփառանաց դիտողութիւնները

առնուեին. այս որոշումը պիտի ջրուէի⁶. բայց առվարութիւն է որ մաս առ մաս ընդունելուած բան մը նորէն կրնայ բոլորը մէկէն քուէի գրուէլ:

ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ Դ. ԵՊԻՍԿ. — Կառաջարկեմ որ ժողովին քառորդ մը դադարմանէն առաջ քուէի դրուած կէտերը միայն նկատողութեան առնուին, որոնք Մէրգիչին էֆինուին առաջարկութեան մէջ ամփոխուած են. այսինքն՝ այսօր ըլլալիք դիտողութիւնները մօրի ընել, անհնցմավ նոր խմբագրութեան ձեռարկել մասնաւողովի մը ձեռագրել և Սրեսփոխաններէն քուէ խնդրել անձամբ կամ նամակաւ:

ԱԵՐԱԿԱԶՆ Ա. ԷՅ. — Բայց ուրիշ խընդիրը մը երեւան ելաւ, այն է թէ՝ որովհետեւ կանոնագրութիւնը մասն մասն ընդունեած է, ա՛լ քուէ ուզելու հարկ չկայ. այսօրուան որոշումը վերջնական է, սակայն ըստ իս բոլորին մէկէն քուէ ուզելու է:

ԱՏԵՆԱՊՈՑ — Հսկէ է թէ՝ երկու կարծիք կայ. բայց որո՞նք են այս երկու կարծիքը պաշտպանողները.

Ոչ ոք կը պատասխանէ :

ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ Դ. ԵՊԻՍԿ. — Անձեռնհանստի մը մէջ եղած որոշումները ձեռքնաս նիստի մը մէջ կը վաւերանան, վիճարեսութեան ենթակայ մնացած կէտերն ու այսօր պարզուելով Սրեսփոխանաց հաւանութեան կրնան ներկայանալ:

ԳԵՅԼԵՐԸ Ա. ԱՂԱ. — Անցեալ ընդհանուր ժողովին մէջ եղած որոշումները վերջնական չէին մի. ապա ինչո՞ւ մինչեւ ժամը 41 նատանց հու. Խնձի համար ամէն բան որոշուած լնացած է, կը ձգեմ կերպամ, նորէն քուէ տալ չեմ ընդունիր:

ԱՏԵՆԱՊՈՑ — Խնդրեմ, չ' գացած սախուս ալ մտի ըրէք:

Արդէն որոշեալ կէտերը միշտ որոշեալ պիտի մնան եւ անոնց վրայ դիտողութիւն չի կրնար ըլլալ, իսկ քննութեան ենթակայ մնացած յօդուածներուն վրայ միայն նընեւ. վոխանաց դիտողութիւնները կընդունենին:

Ատենապետ էֆէնտի քուէի կը դնէ որ կանոնագրութիւնը նորէն խարսչութերէն ետքը Սրեսփոխանաց զրկուի վաւերացման քուէ խնդրելու համար :

Ժողովը այս առաջարկութիւնը կընդունի:

ԳԵՅԼԵՐԸ Ա. ԱՂԱ. — Չեմ կարեմ որ լոկ քուէ զրկեն, դիտողութիւնը ընող ալ պիտի ըլլայ, որով խնդրերը չպատի մերժանայ :

ԱՏԵՆԱՊՈՑ — Վաւերացման քուէ միայն պիտի խնդրուի եւ ո՛չ թէ դիտողութիւն. Դո՛ւք, Յակոր աղա, կրնա՞մ մի այս ըսելէն ետքը ո՛չ ըսել. Ասի անհնար է:

ԳԵՅԼԵՐԸ Ա. ԱՂԱ. — Կարելի է որ ըսեմ, ըսեմ նէ ի՞նչ պիտի ընէք :

ԺՈՂՈՎԱԾԱՆՔ — Քուէի՛ դրէք, քուէի դրէք :

Օ. ՊԱՏՐԻԱՐՔ (Երուսաղէմա). — Պատրաստուած եմ այս չորեքշարթի համբայ ենելու. Ա. Աթոռոյն վասաները եւ անկարգութիւնները զիս կը պարտաւորեն վաւերաց. Եթր այս գործերը լննալիք չունին, ես Պատրիարք ըլլալու համար Ձեզէ մէկուն նամակ մը, աղաւանք մը կամ խօսութեանք մը ուղեցի մի. Եթէ վատահութիւն չունիք իմ վրաս, յայտնեցէք, Եթէ այսօր իմ գործո չի լննացունէք, պատասխանատու չեմ. ահա առաջի Աստուծոյ կըսեմ, ե՞ս ասոնկ Պատրիարքութիւն չեմ ընդունիր :

Այս ըսելով, Ս. Պատրիարքը Աթոռէն կիցէ եւ մեկնել կուզէ:

ՆԵՐՄՈՒՁԵԱՆ Յ. ԵԿ. ՄԻՆԱՍԵԱՆ Մ. ԱԴԱՔ. — (Ս. Պատրիարքին դառնալով) կեցէ՛ք Սրբազն, պատասխան առէք եւ ապա դացէք:

ԳԵՅԼԵՐԵԱՆ Յ. ԱԴԱ. — (Նևիլով Յովակիմ աղային դառնալով) Դուն Պատրիարքին կեցիր ըսելու իրաւունք չունի՞ս:

Զայս ըսելով Պէջլէրեան Յակոբ աղան օրինաւոր վիճարանութեան սահմանէն դուրս կենէ: Երեսփոխաններէն ոմանք կը բողոքէն Պէջլէր Յակոբ աղայի խօսքերուն գէմ, եւ Նէվրուզ Յովակիմ աղան ուսք ելնելով կը պահանջէ Խուռանչն՝ որ ի կարգ եւ ի կանոնագութիւն հրաւիրէ Պէջլէր Յակոբ աղան որ առանց սպասելու կը ճգէ կերպայ:

Ս. Նախագահը այս յուզմունքը կը հանդարակնէ եւ Երուսաղէմի Պատրիարքն աւ վիրատին իր Աթոռը կը բազմի:

ՍԵՐՎԻԶԵՆ Ս. ԷՅ. — Երուսաղէմի Պատրիարքին համար որչափ կարեւոր են նէ Աթոռին շահերը, նոյնչափ են նաև Երեսփոխաննական ժողովին համար. Եթէ Սրբազնը ուրիշ կերպ կը կարծէ, կը սխալի Եթէ միայն կանոնագործեան ուշանալուն համար կը գտնատի, ասոր պատճառը Ընդհանուր ժողովը չէ, Եթէ կանոնագործիւնը կատարելազ ործեալ ներկայանար այս ժողովին, վիճարանութեան եւ մանր քննութեան տեղի չէր մնար եւ չուտով կը լմնար: Պատրիարքը սպասելու պարտաւոր չէ, կրնայ ուխտէն եւեւ ճամբայ եւնել, եւ ապա կանոնադիրը իրեն կը զրկուի:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երուսաղէմայ) Եթէ Զատիկին հոն չի գտնուիմ, ի՞նչ օգուտ կընէ իմ երթալու:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱԴԱ. — Պատրիարքին հոս մնալը հարկ չէ: յառաջիկայ Զորիքարթի համբայ եւնելու համար կամ այսօր իւր ուխտը կը կատարէ կամ կիւրակէ օր նորէն Երեսփոխաննական ժողով հրաւիրելով իւր պարտաւորաթիւնը կը կատարէ Ազգին տալիք կանոնագործեան հաւատարմարար ծառայել ուխտելով:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երուսաղէմայ) Ի՞նչ կելլայ ատկէ, ես արգէն ուխտեր եմ եւ իմ անձն Ազգին համար դրեր եմ:

ԱԼԵԱՆԱԿԲԵԱՆ Ի. ԱԴԱ. ԵԿ. ԱՅԼ.Ք. — Այս խօսքին կերեւի թէ նորընտիր Ս. Պատրիարքը ուխտել չուզէր:

Երեսփոխանաց շատերը Ս. Պատրիարքին ուխտելը կը խնդրեն:

ՓՈԽ. ԱՏԵՆԱՊԵՏ. — Երկու առաջարկութիւններ կան: Առաջին, յառաջիկայ կիւրակէ ուխտել, Երկրորդ, այսօր ուխտել եւ Զորիքարթի երթալ:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱԴԱ. — Աւելի լաւ կը լայ որ կիւրակէ օրը Երեսփոխանաց մեծագոյն մասին ներկայութեանը ուխտ ընէ, որպէս զի կանոնագործութեան համեմատ ըլլայ:

ԱԵՐՎԱԶԵՆ Ս. ԷՅ. — Այսօր ուխտէ, կիւրակէ ուխտէ, մի եւ նոյն բանն է. մէկ կամ հարիւր Երեսփոխանի առջեւ ուխտելն նոյնն է: Եւ այսօր քանի որ Ընդհանուր ժողով գումարուած է, Սրբազն Պատրիարքը կրնայ իւր պարտաւորութիւնը կատարել:

Ընդհանուր հաւատութեամբ կը նդունուի որ այսօր ուխտէ:

Առաջարկութիւն կը լայ թէ կամ մնացած խնդիրները առաջ պարզուին եւ ապա ուխտը կատարուի:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երուսաղեմայ) Դրամական առաջարկութիւն մ'ունիմ։ Ես այսօր հոս գտնուեր եմ, հոս կուխտեմ։ մարդը մահկանացու է, կրնայ ըլլալ որ քանի մը ամիսէն մեռնիմ եւ վանքին մէջ գըտնուած Նպիսկոսներէն մէկը Պատրիարք ընտրուի։ ի՞նչ հարկ կայ ուրեմն ստակ մըսնելով Պատրիարքի ուրեմն է։ Հոս գալ երթաւոր համար քիշէն քիչ երկու հարկու համար համազար զրուշի հարօս է։ Խմ այս առաջարկութիւն ապագային համար է, հոս կամ հոն ուխտելու նոյնն է։ Պատրիարքը ուխտելու համար եթէ հոս գայ թէ՛ փուն տեղը շատ ծախք կըլլայ, թէ՛ գործերը հոն ԿԵ գըտուածան։

ԱՅԵՆԱՊԵՏ. — Մրբագան Հայր, Դուք արդէն Զեր դիտողութիւններն ըրած էք, տաի դրամական խնդիր մ'է որ կանոնագրութեան վերաբենութեան ժամանակ կըրեայ փոխուիլ։

ԱՂԱԲԵԿԻՆԱՆ Ս. ԷՅ. — Երուսաղէմին Պօիս գալու եւ երթալու համար 25.000 դրուշը բաւական է Մրբագան։ ի՞նչ հարկ կայ ուխտի մը համար եկող Պատրիարքի մը 200.000 դրուշ ճամրու ծախք ընել։

ԱՅԵՆԱՊԵՏ. — Դիտողութիւն ունեցողները կրնան ընել։

ԱՂԱԲԵԿԻՆԱՆ Ս. ԷՅ. — Կանոնագրութեան երկրորդ ընթերցանութեան ժամանակ Վանքին գտնձուց բանալին Պատրիարքին դոփ մնալու խնդրայն վրայ դիտողութիւնը ընելու խօսք ուզած էի. ահաւասիկ իմ առաջարկութիւնս։

Վանքին Անտուկին բանալին Տնօրէն Առհոգութիւն քով մնալը աւելի օրինաւոր է, վասն զի Պատրիարքին Գանձապետութեան պաշտօն վարելը իր արժանապատութեան կը դպշի եւ գանգատանաց տեղի կուտայ, ինչպէս որ նախորդ Յովհաննէս Պատրիար-

քին օրով Երուսաղէմ գտնուած ժամանակու լած եմ ոչ միայն Միաբանից բերնէն, այլ նոյն իսկ ներկայ Ս. Պատրիարքին բերնէն թէ՛ Սնուուկին բանալին Պատրիարքին քաղաք է եւ ուղածին պէս ստակները կը գործածէ, այս բանս ալ Միաբանական կանոնաց հակառակ է. ի՞նչ կառնէ, ի՞նչ կուտայ մարդ դդիւէ։ Այսպէս չէ՛ Մրբագան Հայր, Դուք չէ՛ պայ այս գանգատները ինձի ընողը։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երուսաղեմայ) Այս՝ այդ գանգատն ըրած եմ, բայց այն ժամանակ օրինաւոր տումրակալաւթիւն եւ ժամապահները տումրակալաւթիւն կիսային։

ԱՂԱԲԵԿԻՆԱՆ Ս. ԷՅ. — Կը պատահաննեմ Մրբագանին որ նախորդ նիստերուն մէջ օրինաւոր տումրակալաւթիւն վանքին մէջ գործածելը անկարելի է ըստ է, եւ հիմա որ բանալին Տնօրէն Առհոգութիւն յանձնելու առաջարկութիւն կըլլայ, օրինաւոր տումրակալաւթեան կանոնը իրը փաստ մէջ կը բերէ, որ ընդունելի չի կրնար ըլլալ։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երուսաղեմայ) Ես սրինաւոր տումրակալաւթեան գործադրութիւնը անհնար է, չըսի, միայն կը լանջերան համար էր խառս։ Թէ՛որ բանալին Տնօրէն Առհոգութիւն կը յանձնէք, ես Սնուուկին համար պատահաննատու չեմ կրնար ըլլալ։

ԱԿՐՈՒՏԵՆ Ս. ԷՅ. — Բանալին պահովէ է Սնուուկին պատահաննատուն, իսկ Ս. Հայրը՝ ո, Վանքին Ընդհանուր գործոց վրայ կը հոկէ, ընդհանուր պատահաննատութիւնը իրուն է։ Պատրիարքը Տնօրէն Առհոգութիւն հետ խորհրդակցելով կրնայ բանալին մէկուն յանձնել, բայց ինքն ալ պահելով վատահութեան միջոցը աւելցուցած չըլլար, քանի որ ինքն ալ Տնօրէն Առհոգութիւնը մէջէ է։

ՆԵԿՐՈՒՏ Ս. ԱՂԱ. — Ամէն հաստատութեանց մէջ դրամական գործողութիւն-

ները երկու սնտուկի բաժնուած են. մասնաւոր եւ ընդհանուր: Մասնաւորը որոշեալ գումարով մը Գանձապետի մը յանձնուած է: իսկ ընդհանուրն, այսինքն Գանձը՝ Ընդհանութեան տեսչութեան յանձնուած է: մւստի կառաջարկեմ որ մասնաւոր սնտուկը ցանձապետի մը յանձնուի, բայց գանձ Ցնօրէն Խորհրդոյ անմիջական հսկողութեան տակ դրուի:

ԱՐԵՎԱԿԱՆ Ս. ԱՂԱ. — Մինակ Երուսալիմի Պատրիարքին համար է այս խոսութիւնները:

ԱՐԱԹՈՅ Մ. ԱՂԱ. — Նէվրուզեան Յուղիմ աղային ոռաջարկութիւնը խիստ օրինաւոր է, քան զի դրամական գործողութիւնը Պատրիարքի մը շնորհարքի մը չի վերաբերի, քանի որ Ցնօրէն Խորհրդոյ կայ, բանալին անոր քով պէտք է որ մնայ:

ԱՐԱՒԱԿԱՆ Մ. ԱՂԱ. — Կարծեմ արդէն որոշուեցաւ որ Սնտուկը Պատրիարքին հսկողութեան տակ ըլլայ. Նորէն ասոր վրայ ինչո՞ւ կը դառնաբ:

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. ԷՅ. — Մանուկ աղան կը մոռնայ կարծեմ թէ արդէն գիտողութիւն եղած եւ որոշուած որ երկորորդ ընթերցանութեան ժամանակ բանալին խնդրոյն վրայ վերստին քննութիւն պիտի ըլլայ:

ԱՐՎԱԿԱՆ Ս. ԷՅ. — Կամ Պատրիարքը ըստ կանոնի պիտի վարուի կամ ոչ, եթէ Պատրիարքը ըստ կանոնի պիտի վարուի, Սնտուկին բանալին թէ՝ Ցնօրէն Խորհրդին եւ թէ՝ իր ձեռքը ըլլայ. նոյն է: եթէ ըստ կանոնագրութեան չի վարուի, բնականապէս ամրաստանութեան տակ կիշնայ, կը հարցընեմ Ձեզ, Սրբազն Հայր, ո՞րը աղէկ կը լսյ: բանալին Ձեզ քով մնալը՝ պէտք է Կը լսյ ինչ Ցնօրէն Խորհրդին քով մնալը:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երաւաղինայ) Պէտք է նկատել որ Վանքին գրամական ծախսերը որոշուած չեն:

ԱՐՎԱԿԱՆ Ս. ԷՅ. — Մեր հարցուցածը այդ չէ: բանալին Ձեր քովը՝ մնայ աղէկ է, չէ նէ Ցնօրէն Խորհրդին:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երաւաղինայ) Չեմ գիտեր, այդ խնդիրը արգելն որոշուած է:

ԱՐՎԱԿԱՆ Ս. ԷՅ. — Ձեր վրայ վստահութիւն ունինք, Արրազան Հայր, բայց ըստ որում ամենքնիս ալ մահկանցու ենք, ենթադրենք ընտրուած Պատրիարքը անարժան մէկը ըլլայ, կամ մեռնող Յավշանէնս Պատրիարքը ըլլար, Ձեր խզճին կը հարցնեմ, բանալին որո՞ւն քով մնալ հարկ է:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երաւաղինայ) Չեմ գիտեր:

ԱՐՎԱԿԱՆ Մ. ԱՂԱ. — Թէ որ Բանալին Պատրիարքին յանձնելու վստահութիւն չունիք, ինչո՞ւ Պատրիարքը ընտրեցիք:

ԱՐՎԱԿԱՆ Ս. ԷՅ. — Աղարէկեան Սարդիս էֆինստին հաստատեց թէ՝ Սնտուկին խնդրոյն վրայ եղած որոշումը բոլոքի տակ էր, եւ ասոր վրայ նորէն ըլլամիք գիտողութիւնները մտիկ պիտի ըլլուէր:

ԱՐՎԱԿԱՆ Մ. ԱՂԱ. — Կարծեմ թէ վերաբննութեան ժամանակ դիտողութիւնները պիտի ըլլային:

ԱՅԵՆԱՊԵՏ. — Սնտուկին որոշումը թէ՝ ական էր, ուստի այս երկու կարծիքները գուտի պիտի դնեմ:

Այս ըսկըզվ Ատենապետ էֆինստին կանոնագրութեան 17րդ. յօդուածը հետեւեալ

կերպով խմբագրեալ քուէի դրաւ . Այսինքն՝ և Միաբանութիւնը պիտի ունենայ սնտուկ և մը , ուր պիտի գումարուին թէ՛ Պատրի- արքին եւ թէ՛ Տեսուչ գործակալաց ձեռ- և ուզ եկած բոլոր հասայթները յատուկ ժա- պահինեալ տումարներու մէջ արձանագրե- ւով : Այս սնտուկին բանալին Տնօրէն Խոր- հըրդին ճեռքը պիտի ըլլայ է :

Ժողովականաց մեծագոյն մասը այս կեր- պով կընդունի նոյն յօդուածը :

ԱՂԱԲԵԿԵԱՆ Ս. ԷՅ. — Կառաջարկեմ որ սա հետեւեալ յօդուածն ալ աւելնայ կանոնագրութեան մէջ :

« Երուսաղէմայ Վանքը տարին որոշեալ և գումար մը միայն փոխառութիւն կրնայ և ընել , եւ այս գումարէն գուրս փոխա- ռութիւն չի կրնար ընել առանց կեդրոնա- ւկան Վարչութեան հաւանութիւնը սոտանա- ւու :

ՍԵՐԱԿԱՑԵՆ Ս. ԷՅ. — Այսպիսի կանոն մը գործադրութեան մէջ դժուարութիւններ կրնայ յարուցանել :

ԱՂԱԲԵԿԵԱՆ Ս. ԷՅ. — Եթէ Թաղա- կան Խորհուրդները կը պարտաւորին կեդրո- նական Վարչութեան դիմուլ ըստ Սահմա- նադրութեան երրա Ծիկղեցոյն եւ դպրոցին շինութեան համար արտաքի կարգի պիտոյք մը տեսնեն , եւս առաւել Վանք մը եւ մա- նաւանդ Երուսաղէմի Վանքը , որ իր մէջ ն- կեդրցի եւ դպրոց ունի , պարտական է կեդ- րոնական Վարչութեան հաւանութիւնը խնդ- րել անանձ պարագայներու մէջ ուր ոչ Պատրիարքը եւ ո՛չ Տնօրէն Խորհուրդը յա- նուն Աղջին իրնան դրամական մեծ զորդու- թիւններու ճեռնարկել . մանաւանդ իմ առաջարկութեան օրինաւորութիւնը աւելի կզգամ երր սույզ աղբիւրէ կիմանամ որ մօտ ատեններս 200,000 դրուշի փոխառու-

թիւն եղած է Վանքին հաշուրին , եւ նոյն իսկ Ս. Պատրիարքը ըստ է ինձի որ Վանքը 4,500 քառկ պարտը ունի : Այս տեսակ փո- խառութիւններէ եւ պարտքերէ Աղջը ան- դեկութիւն մ'ունի՞ մի :

Ա. ՊԱՏՐԻԱՐՔ (Երուսաղէմա) . — Վան- քը 4,500 քառկ պարտական է ըսի , որոց նոր փոխառութիւնը 200,000 դրուշ է , աւ եղի թիչ է , եւ իմ էջմանձին երթալ զա- լու ծախուց գումարը 60,000 դրուշ է , թէս աւելի է կըսնի :

ԱՂԱԲԵԿԵԱՆ Ս. ԷՅ. — Այս պարագե- քը , փոխառութիւնները եւ ծախմբերը ու ըն- ծայները ըրած ժամանակներու Աղջին զի- տութեամբը ըլլէք : Խօսք շերկարեմ , իմ առաջարկութիւններ Երեսփոխանաց դատողու- թեանը կը յանձնեմ եւ աւելցող կը համա- րիմ Արքազան Պատրիարքին հետ վիճար- ծիլ :

ՆԵՐԱԿՐՈՒԶ Ա. ԱՂ.Ա. — Վանքերը Աղջին սեպհական ստացուածքն են ըստ Սահմանա- դրութեան . Վանահօր եւ Պատրիարքին ստ- րագրութիւնը իրը չէ , այլ Աղջին իրեն ա- ւանդ արուած է . երր Վանքը պարտքի տակ իրամայ կամ փոխառութիւն ընէ , պարտքը Աղջին է եւ պարտապահանջմք Աղջին վճ- ռում կը պահանջին չիկայ ընկերութիւնը որ իր ստորագրութիւնը անսահման իշխա- նութեամբ ուրիշը մեռքը յան մնէ : Ռուսի պէտք է որ Վանքին ընելիք փոխառութեան սահման մը որոշուի ազգովին եւ այն սահ- մանէն ու լրս ըլլալիքը կեդրոնական Վար- չութեան հաւանութեամբը ըլլայ :

Ա. ՍԵՐԱԿԱՑԵՆ Ս. ԷՅ. — Ուրեմն Վանքին մէկ տարուան մէջ ընելիք փոխառութեան չափը 50,000 դրուշ ըլլալ կառաջարկեմ : եւ անկէ աւելիին համար Վարչութեան դիմէ :

Խնդիրը քուէի դրուելով , մեծագոյն մա-

սամբ կընդունուի որ մէկ տարուան մէջ Երբուաղղմայ Վանքը յիսուն հազար (50,000) դրաւ միայն փօխառութիւն կրնայ ընել, և այս գումարին աւելի փօխառութիւն ընելու համար կեդրոնական Վարչութեան հաւատութիւնը պիտի ստանայ:

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. Էֆ. — Կ'առաջարկեան նաեւ որ երր վանքին Միաբաններէն մէկը մեռնի, անմիջապէս անոր խուցը կնքուի Պատրիարքին կնքով, եւ քան ու չորս ժամ վերջը Տնօրէն Խորհուրդը նոյն խուցը բանայ եւ մնչ որ կայ, գրի առնելով, վանքին ստացուածոց կարգը անցունէ:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երուսաղէմայ) Արքէն վանքին մէջ այդ ոսկորութիւնը կայ:

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. Էֆ. — Եթ յիշէք Հայր Մրրազնա, որ Երուսաղէմ եղած ժամանակի գանձատ ըրէք որ Տ. Պատրիթ Եպիսկոպոսին ունեցած գոյքը Տ. Յովհաննէս Պատրիարքը առաւ իրացուց: Ուրիմն քանի որ սովորութիւն կայ, բայց գործադրութիւն շիկայ, աւելի լաւ կըլսայ որ նոյն ոսկորութիւնը հաստատուն կանոն ըլլայ:

Աղաբէկեան Մարգիս էֆէնտի այս առաջարկութիւնն ալ քուէի կը դրուի եւ մեծագոյն մասամբ կընդունուի:

Աղաբէկեան Մարգիս էֆէնտի սա հատեւեաւ առաջարկութիւնն եւս կընէ:

* Տնօրէն Խորհրդիս մեռամբ Վանքին որոր շարժական եւ անշարժ ստացուածոց և կանոնաւոր ցանկը շինուելով, պիտի արդ է ձենագրուին յատուկ տումարի մէջ:

Այս առաջարկութիւնն ալ քուէի գընուելով, առանց դիտաղւթեան կընդունուի:

Աղաբէկեան Մարգիս էֆէնտի սա տուաշարկութիւնն ալ կը ներկայացնէ:

* Երր Երուսաղէմայ Միաբան վարդապէտ մը Միաբանութեան կողմէն Եպիսկոպոսութեան վկայագիր ստանայ, պէտք է որ նոյն վկայագիրը կ. Պոլսոյ կեդրոնական և Վարչութեան կողմէն փակրանայ:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երուսաղէմայ) Երուսաղէմ Պատրիարքութիւն է՛, Առաքելական Աթոռ է՛, չկրնար ուրիշ իրաւասութեան և նթարկուիլ:

ԱՏԵՆԱՊԵՏ — Խօսքը Տ. Ներսէս Մըրբաղանինն է:

Տ. ՆԵՐՍԻՍ ԵՊԻՍԿ. ՎԱՐԺԱՓԵՏԱՅ. — Թող Ներէ Մրրազն Հայրը իրեն պատախանելու թէ՝ Գաղատիոյ Աթոռն ալ Առաքելական Աթոռ է, եւ ի՞նչ իրաւամբ որ Երուսաղէմի Աթոռը ուղղակի յարաքրութիւն կուգէ ունենալ էմիմածնայ հետ, նոյն իրաւամբ պէտք է որ Գաղատիոյ Աթոռն ալ ուղղակի յարաքրութիւն ունենայ: Բայց քանի որ կը տեսնենք թէ Գաղատիոյ Աթոռին վրայ այսորուն օրս լոկ Առաջնորդ մը կայ, եւ կ. Պօլսոյ Պատրիարքութեան ևնթակայ, ըստել է թէ Ս. Պատրիարքին մէջ րերած Առաքելական իրաւանեցը հիմնական պատճառ մը չէ: Երուսաղէմի մէր Պատրիարքութիւն 1311 թուականին Մարգիս Սպիտականութեան համապատեց նդիպատիք Սուլթաններ կրտսեանաւուը: Այս թուականնէն առաջ Մրրոց Յակովիկանց Վանահայրը և նպիսկոպոսու կամ Արքեպիսկոպոսու ։ Երուսաղէմի կանոնաւու էին եւ կատորագրէին, կ. Պօլսոյ մեր Պատրիարքութիւնն ալ Յովակիմ Եպիսկոպոսն սկսած Ֆաթիկ Մուլթան Մէկ հրամանաւու:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Երուսաղէմայ) Այս խնդիրը կրտսեական ։ Համագումար ժողովին

կը վերաբերի . Զեր միտքը Երուսաղէմի Ա-
թոռ պղտիկցնէլ է . Միթէ Կ . Պօլսոյ Շատ-
րիարքական Աթոռը Սուլթան Ֆաթիհի մի
ջոցաւ հաստատուելուն համար նախապա-
տիւ է :

Տ . ՆԵՐՍԽԸ ԵԳԻԾԿ . ՎԱՐԺԱՎԵՏԵՏԵԱՆ . —
Տանկաստանի Հայաստանեայց Եկեղեցին Կ .
Պօլսոյ Պատրիարքը իրեն գլուխ ընդունած
է . այս Պատրիարքութիւնը մասնաւաճ՝ անոր
համար նախապատիւ է որ իւր իրաւասու-
թեան տակ (Յէն աւելի) Առաջնորդութիւն-
ներ , այսինքն Արքեպիսկոպոսներ եւ նպիս-
կոպոսներ ունի , որք Կ . Պօլսոյ Կրօնական
ժողովյան կը դիմեն միշտ :

Ս . ՊԱՅՐԻԱՐՔ . — (Երուսաղէմայ) Աս-
տուծով պիտի հրաւարտակէմ , կը տեսնէք ,
որ Երուսաղէմի Աթոռը Առաքելակա՞ն է թէ
Մահմետական :

Ազմուկ եւ դժգոհութեան ձայներ կը
ըստին ամէն կողմէ :

Տ . ՆԵՐՍԽԸ ԵԳԻԾԿ . ՎԱՐԺԱՎԵՏԵՏԵԱՆ . —
Երուսաղէմի Պատրիարքութիւնը (Յէնին այս
ինչ Սպիտիոպոսով եւ այս ինչ Սուլթանին
հրամանաւը հաստատուած է ըսկէը , Երու-
սաղէմայ Աթոռը Մահմետական է ըսկէ չէ .
Հարկաւ երր որ Սրբոց Յակովեանց Վանք
կը բարեկարի , կը հասկցուի որ Առաքելոց մը Ա-
թոռն է այն . ուստի Վանք մը , մինչեւ ան-
գամ քաջար մը եւ վիճակ մը Առաքելական
Աթոռ աւ ըլլոյ , գարմեալ անկախ չկրնար
ըսաւ , ես ամենէն աւելի կը նդունիմ որ Ա-
ռաքելական ըլլանք , առկայն այս աւ իմ ա-
ռաջարկած կերոնացուցման կամ յարաբե-
րութեանց ամփոփման արգելք չկրնար ըլ-
լոյ , ինչպէս Պաղաստիք վիճակը Պօլս Ա-
ռաքելակի վիճակ , Աւրժայի վիճակը Թաղէսու
Առաքելակի եւ միւսն աւ Բարթուղիմէսոսի
Աթոռ կը յիշուին մինչեւ ցայսօր , բայց ինք-

նագլուխ , անկախ եւ յարաբերութեանց
կեդրոնէն գուրս ելած չեն , ինչպէս Երու-
սաղէմն այ հին ատենես այսպէս էր , վաս զի
եթէ ասանկ ըըլլար : բազմագլխեան կըլլար
մեր Ս . Եկեղեցին եւ միաձեւութիւն պահելը
անկարելի ըըլլար եւ յարաժամ գժուութեան
տեղի կուտար , ինչպէս փորձով անսանք ,
Մեր Հայաստանեայց Ս . Եկեղեցման Թիֆանոսի
Ընդհանուր Եկեղեցւոյն մէկ մասն է անկախ
Հայրապետութեամբ , ուստի ազէկ չէ երր որ
այս մասն իր մէջ ուրիշ անկախ մասնութեան
ունենայ : Ես լսած եմ թէ Երուսաղէմայ
մէջ Պօլսոյ ընդունած Տօնացոյցը չի գործած
ուրի ...

Ս . ՊԱՅՐԻԱՐՔ . — (Երուսաղէմայ) Այդ
ով ըստ մենք Պօլսոյ ընդունած Տօնացոյցը
կընդունիմք :

Տ . ՆԵՐՍԽԸ ԵԳԻԾԿ . ՎԱՐԺԱՎԵՏԵՏԵԱՆ . —
Հիւնքեարաքյէնտեան Տ . Յովհաննէս Թուա-
նայն որ Երուսաղէմ գացած է , այս ինձի
ըստ , նոյնպէս ուրիշ անձնիք :

Ս . ՊԱՅՐԻԱՐՔ . — (Երուսաղէմայ) Այդ
յարաբերութեանց խնդիրը Եկեղեցական ժո-
ղովը միայն կրայ լուծել :

Տ . ՆԵՐՍԽԸ ԵԳԻԾԿ . ՎԱՐԺԱՎԵՏԵՏԵԱՆ . —
Վճռաները Սպիտիոպոսները կուտան , բայց
ամէն Լուսաւորչական Հայ՝ մանաւանդ ու
պատկանելի մեծ ժողովը որ Ազգը կը ներ-
կայացնէ , այս նիւթին վրայ խորհենու , իսո-
ւելու եւ առաջարկելու իրաւունք ունի :
Ի՞նչ է Հայաստանեայց Եկեղեցին . Հայերս
կեկեցի ըսկէլ է . ուրի Հայ չիկայ , հուն Հա-
յաստանեայց Եկեղեցի աւ չիկայ . բայց կը-
նեկան խնդրոց մէջ մինակ Եկեղեցականց
ձայն ունի ըսկէլ Պապական դրութիւն է և
մեր Եկեղեցին ըընդունիր այս :

ԳՈՂՈՎԱԿԱՆՔ . — (Մ աբերան) Կեցէ
Ներսէն Սպիտիոպոս :

Տ. ՍԱՀԱԿ ԵՊԻՄՈՎՈՒ. — Կը հարցնեմ Ներսէս Սրբազնին թէ՝ կրնայ այս վիճակին մէջ նուրակութիւն ընել եւ անոնց բանին խառնուիլ է Կը հարցնեմ Ներսէս Սրբազնին թէ կրնայ Աղթամարայ մէջ նուրակութիւն ընել եւ անոնց բանին խառնուիլ է Կը հարցնեմ Ներսէս Սրբազնին թէ կրնայ կը հարցնեմայ թեմերը պարտիլ

Տ. ՆԵՐՍԷՍ ԵՊԻՄՈՎ. ՎԱՐԺԱՊԵՏԱՅԱ — Կը պատասխանիմ Սահակ Սրբազնին հարցումներուն թէ՝ կրնամ Պօլսոյ Պատրիարքին հրամանաւ Սոյս վիճակները պարափի եւ մինչեւ անգամ բարեկարգութիւններ ընել, ինչպէս որ եղած ալ է: Կը պատասխանիմ Սահակ Սրբազնին թէ՝ կրնամ Աղթամարայ վիճակին մէջ ամէն անսակ բարեկարգութիւն ընել Պօլսոյ Պատրիարքին հրամանաւը: Կը պատասխանիմ Սահակ Սրբազնին թէ՝ կրնամ էջմիածնայ մէջ Պօլսոյ Պատրիարքին վիճականանութեան երթալ ազգային եւ եկեղեցական զանազան գործերու համար, եւ առանց այս Պատրիարքական վիճականին էջմիածնայ Ս կաթողիկոսը գրիթէ ոչ զոք չընդունիր եւ օրինակները շատ են:

ՓԱՌՈՍՍԱՅ. Կ. ԱՊԱ. — Կը փափաքիմ որ մեր կրօնական եւ աշխարհական իրաւասութիւնները յատուի ենթրոններ ունենան, ինչ որ հրմա չունին: Եթէ այս խնդիրը կը քոնական է, թո՞ւ եկեղեցական Համագումար ժողովը որոշէ:

ԱՅԵԽԱՊԵՏԱՅ. — Խնդիրը աշխարհական կէտ մ'ունի, այս է վաւերացման կէտը, որ Ընդհանուր ժողովին կը վերաբերի:

ԱՅՐՎԻԶԵԽ. Ս. ԷՅ. — Վիճակը բաւերացնելը զուտ քաղաքական գործողութիւն մ'է: Ճիշդ այս գործողութեան կը նմանի երբ կ. Պօլսոյ Պատրիարքին վիճակիրը Գաղղիոյ Հիւպատոսարանը կը ներկայանայ վաւերացման համար: Միթէ այս

գործողութիւնը Պատրիարքին իրաւասութեանը կը դպչի:

ԱԴՐԱԲԵԿԱՆ Ս. ԷՅ. — Ամենին էին չի դպչիր: Ուստի այս առաջարկութիւնս կրօնական էի, այլ քաղաքական հետեւապէս կառաջարկեմ որ խնդիրը քուէի դրուի:

Խնդիրը քուէի կը դրուի եւ Աղարքիեւան Սարգիս է վիճակիի առաջարկութիւնը մեծագոյն մասամբ կընդունուի:

Նոյնպէս Մէրժիչն է վիճակիի առաջարկութեամբ Ժազովը կորոյէ Մասնաժողով մը կազմել, որպէս զի Կանոնագրութիւնը եղած սրբագրութիւններովը խմբացրէ, որովհանց խմաստը անայլայ: Ելի պահելով:

Այս Մասնաժողովը կը կազմուի հետեւեալ անձինքներէ:

1. Մկրտիչ աղա Աղաթօն
2. Ալթուն » Ալթուն-Տիրրին
3. Արրահամ » Ֆրէնկեւան

ՆԵՎՐՈԽ. Տ. ԱՊԱ. — Անցեալ նիստերուն մէջ քանից անգամ յիշեցի որ ըստ Սահմանադրութեան՝ Սրուազմէմի վանքին մասակարարը Վանօրէից Խորհուրդին կողմէն ընտրուի: Այս առաջարկութիւնս Ժազովը ո՛չ նկատողութեան առաւ եւ ո՛չ գործադրեց: Ասոր դէմ կը բողոքեմ բոլը ուժով:

Կանոնագրութեան քննութիւնը աւարտուած եւ օրը սկսած էր տարաժամկիլ արդէն, երբ Ատենապէտ է վիճակի յանուն Ընդհանուր ժողովը հրաւիրեց վնորժնուիր Պատրիարքին երուազմիսայ որ հանդիսաւոր ուժուող կատարէ:

Ա. ՊԱՏԻԱՐՔ. — (Երուազմիմայ) Կուզեէի գիտնալ թէ Կանոնագրութեան այս վերջին քննութեանէն ետքը ինչպէս որ է այնպէս պիտի մնա՞յ թէ ոչ:

ԱՏԵՆԱՊՍՏ — Ալտարակոյս եղիք, Հայր Սրբազն, որ Կանոնագրութիւնը անփոփօխ պիտի մնայ, ժողովը իր որոշած կէտերն չէ կարող այսուհետեւ փախել, ըստ որում վերջնական քննութիւնը եղաւ լինցաւ: Մինակ Կանոնագրութիւնը մասնամշողովի մը պիտի յանձնուի որ շարագրութիւնը ուղրագրէ, կանոնագրութեան իմաստը ու ոգին ամփոփօխ պահելով: Բայց աւելի վըստահ ԸԼԱՎԼԻ համար, եթէ կուգէք, այսօրուան ատենագրութեան մէկ օրինակը՝ չի դացած Զեր Սրբազնութեան կը յանձնուի եւ վերջը Կանոնագրութիւնը ամրող կը դրկենք:

Այս ըստըվ Ատենապիտ էֆէնորին դարձեալ կը հրաւիրէ Երուսաղէմայ Ս. Պատրիարքը Կանոնագրութեան վրայ ուխտելու:

Անիմապիտ Աւեգ Խորանին վարագոյրը կը բացուի, եւ բազմականք ոտք ելած կը պատեն Ռւետը լսելու: — Ատենապիտի էֆէնորին երդման եղանակը՝ որ է՝ «Ազգին և եւ Տէրութեան հաւատարիմ մնալ եւ Կայ և նոնագրութիւնը անդերի գործադրել չ, Երուսաղէմայ Ս. Պատրիարքին կը ներկայացնէ»:

Ս. Պատրիարք — (Երևասպիհմայ) Ես Ազգային Սահմանադրութեան վրայ միայն կուխտեմ, Կանոնագրութիւնը չե՞մ ընդունի եւ անոր վրայ չե՞մ կրնար ուխտել:

Այս միջոցիս ժողովը կազմիի, վիճաբանութիւնները դարձեալ կակախն որք հետ զհետի ծանր կերպարանք մը կառնուն: — Ի զո՞ւր Սրբազն Նախագահը ամէն ճիգ ի գործ դնելով յորդոր կը կարդայ Երուսաղէմայ Ս. Պատրիարքին որ ի սէր Ազգին եւ ի սէր Խազարաթեան շընդդիմանայ Ռւետը կատարելու եւ միանգամբյն կը յայտնէ թէ՝ Սահմանադրութեան վրայ ուխտ ընելը իւր վրայ միայն պարագ գրուած է իրեն Պատրիարք Կ. Պօլոյ եւ իրեն Նախատեսութիւնը մէջ պատահած է այս պատահած առ առ առ պատահած է այս պատահած:

Պոտական Վարչութեան: — Ի զո՞ւր Դիւանը ազայանօք կը յիշեցնէ Տ. Խոայի Սրբազնին թէ Կանոնագրութեան վրայ ուխտելու պարտաւորութիւն առած է իւր վրայ, վասն զի Կանոնագրութեան մէջ ուխտագրութիւնը յայտնապէս գրուած է եւ ինք բնաւ գիտողութիւն չէ ըրած: — Ի զո՞ւր չատ մը Եկեղեցական եւ աշխարհական Երեւափառանն ըորընտիր Պատրիարքին բավոր գալով կը չանան զինքը համոզելու: — Տ. Խոայի Սրբազն բնաւ յանձն չառնուր Կանոնագրութեան վրայ ուխտելու: — Ազմուկը երթալով կը սատականայ եւ ձայներ կը բարձրանան ամեն կոզմէ, այնպէս որ ժողովն կը ըստ ասպարէք մը գալանալու կ'սպառնայ:

Ատենապիտ էֆէնորի տեսնելով որ իր խաղաղասիրական ջանքերը ապարդիւն ելան, եւ եթէ թողու նիստն շարունակել, կարելի է անտեղութիւններ պատահին, կաշխատի լուսթիւն հաստատելու եւ ապա կը պէս:

ԱՏԵՆԱՊՏ — Վերջին առաջարկութիւն մ'ալ ունիմ Տ. Խոայի Սրբազնին եւ յետոյ ատենաց կը բառնամ:

Սրբազնն Հայոյ, պահ մ'առաջ ըստիք որ եթէ յառաջիկայ Չորեքշարթի ճամքայ չել թէ եւ Զատկին առաջ Երուսաղէմ Հ'ասնիք, մեծ վնասներ պիտի կը է Աթոռն եւ Միաբանութիւնը եւ տրատունջ կընէիք որ Ընդհանուր ժողովը փոյթ չի տանիր Զեր գործը շուտով աւարտելու:

Հնդհանուր ժողովը կը հաւատայ որ Զեր Սրբազնութեան բացակայութեան պատճառաւ ակնարկած վնասները ծագին, որով հետեւ դուք էիք ըստոք: Աւստի ժողովը ջանաց այսօր Կանոնագրութիւնը ի գլուխ տանելու եւ յաջողեցաւ է կը մնայ այժմ Զեր Սրբազնութեան իւր հանդիսաւոր ուխտ կատարել Զորեցարթի օրն ճամբայ ելնելու համար: Եթէ ասիկայ չընելով Զատկին Զեր Աթոռը չի հասնիք եւ ասէք Զեր կանխալիքած վնասները ծագին, դուք կը պատահած առաջի Աստուծոյ եւ առաջի

Ազգին։ Հնդկանուր ժողովը իւր պարսպը կատարեց, կը մնայ որ 2եր Սրբազնութիւնն ու իր կատարէ։

Ասոնք յիշեցնելով կրկին կը հրաւիրեմ զջեզ, Հայր Սրբազնն, որ կանոնագրութեան վրայ այսօր ուխտէք, ի՞նչ կըսէք, Սրբազն։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — (Թթաւաղիմայ) ԶԵՐ
կրծար Կանոնագրութեան վրայ ուխտել։

ԱՅԵՆԱՊԵՏ — Ուրեմն կը փակեմ Աւետնը։

Այս ըսելով Ասոնքապետ էֆէնտի կը փակէ ատեռնը ժամ 44 ին։

ՓՈՂԱ-ԱՄԵՆԱՊԱՐԻՔ

Մ. ՌԱԶԱՅԻՆԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ՓԲ.

19 ՄԱՐՏ 1865

(ՓՈԽ. ԱՏԵՂԱՊԵՏ)

ՆԱՀԱԳԵՑ ԷՖԷՆՑԻ ՌՈՒԻՆԵԱՆ

(Ներկայ Երեսփոխանք 72)

Առեանը կը բացուի ժամը 7ին, ի ներկայութեան 72 Երեսփոխանց :

1

Կը կարդացուի նախորդ ԺԱԼ. Նիստի Առենագրութիւնն, որոյ վրայ հետեւեալ գիտողութիւնները տեղի կունենան :

Ա. ՍԱՀԱԿ ԵՊՈՒ. — Այդ նիստին մէջ ես ըստ եմ՝ « Սոյ եւ Աղթամարայ Աթուաները իրենց գաւառներուն մէջ ինչ արևատեսութիւն որ ունին, նոյնը ունի եւ Երուսաղէմայ Աթուը » :

Ա. ՊԱՏՐԻԱՐՔ. — (Երևանակամայ) Ես նոյն օրը ըստ թէ՝ « Տէրութեան եւ Ազգին « ընդունածը կը նդունիմ եւ անկից աւելին « շեմ ընդունիր » :

ԱՂԱԹՕՆ Մ. ԱՂԱ — Ես թէեւ խմբագիր Յանձնաժողովոյ անդամ կարգուեցայ այդ նաստին մէջ, բայց ըստ թէ կը հրաժարիմ. Ասկայն կը տեսնեմ որ իմ հրաժարիլու ամենեւին յիշատակուած չէ ատենագրութեան մէջ :

Առրիշ գիտողութիւն տեղի չունենար եւ ատենագրութիւնը քուէի գրուելով մեծագոյն մասամբ կը նդունուի :

2

Առենապետ է Փէնտի համառօտիւ կը յայտնէ թէ Կանոնագրութեան քննութեան համար եղած նիստերը մեծագոյն մաս չունեցան, հետեւաբար եղած որոշումները վերջնական չեն համարուիր. Բայց այսօր մեծագոյն մաս ունենալով, եղած որոշումները պիտի կարդացուին եւ պիտի վաւերանան, կը ըսէ :

Աւագի անժիշտապէս կը կարդացուի պըրագրեալ Կանոնագրութիւնը :

Ա. ՅՈՒՆԻԱԴԸ կը կարդացուի եւ կը դունուի մեծագոյն մասամբ :

Բ. Յօդուածը կը կարդացուի :

ԱՅԱԽԱՆԱՍ Ա. Պէտ. — Այդ յօդուածին մէջ ամրաստանութեան վերաբերեալ պարբերութիւնը զատ յօդուած մ' ընելու է :

Ժողովը կրոջէ որ այս պարբերութիւնը զատ յօդուած մ'ըլլայ :

Երուսաղէմայ Ս. Պատրիարքը նորէն կարդալ կուտայ Ա. յօդուածը եւ կառաջարդէ որ Սահմանադրութեան 17 եւ 18րդ յօդուածները կարդացուին եւ երր Աստենադպիր է փեխտին այս երեք յօդուածները կը կարդայ, Նորին Սրբազնութիւնը կառաջարդէն կէ որ անոնց տաճկերէնն ալ կարդացուի, եւ ապա կը հարցնէ Փաղովին թէ՝ ի՞նչ կը նշանակին այս յօդուածները, եւ երր Աստենապիտ է փեխտին կը պատասխանէ որ ի՞նքը տայ բացարարութիւնը, յայնժաման Երուսաղէմայ Պատրիարքը կը բացարարէ թէ՝ 17 եւ 18րդ յօդուածներուն մէջ միշտած կանոնագրութիւնը արդէն վանքին ունեցած կանոնագրութիւնն է, նորէն կանոնագրութիւն չինելու խօսք շնկայ :

ՕՏԵԱՆ Գ. Է. — Կարծեցի որ Սրբազնա Պատրիարքը հայերէնին եւ տաճկերէնին մէջ բաղդառառութիւնը մը կը ներէր. իւր առաջարկածը վլրաքննութեան ժամանակ միայն կրնայ ըլլալ. Սահմանադրութիւնն, ինչպէս որ է, ծիրութիւն եւ Ազգ ընդունած են, ո՛չ ոք կրնայ անհիկայ փոփոխել.

ԱՏԵԱՆՊԵՏ — Սրբազնը նախընթաց նիստերուն ներկայ էր, եւ եթէ ասանկ դիտողութիւն մ'ունէր, այն ասան հանրորդելու էր. Ընդհանուր ժողովը Կանոնագրութիւն մը խրագրեց եւ այսօր կը վաւերացնէ զայն, եւ այսպէս ընելով Սահմանադրութեան կառարելապէս համաձայն վարուած է ժողովը :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — Երուսաղէմայ վանքը կուզէ ուրիշ վաներէց նման վանք մ'ըլլայ, կուզէ սարբեր վանք մ'ըլլայ, միշտ կանոնագրութիւն պէտք է ունենայ Ազգային վարչութեան կողմէն վաւերացած :

ՕՏԵԱՆ Գ. Է. — Երր կանոնագրութիւնը Ընդհանուր ժողովը ներկայացաւ, Սրբազնին դրաւոր գիտողութիւնների ալ մէկուղ էին եւ Սրբազնը այս տեսակ դիտողութիւն մը չէր ըրած, պէտք էր դրով եւ ժամանակին այս դիտողութիւնը ներկայացնէր :

Բացմանականաց մեծագոյն մասը կը յայտնէ թէ Պատրիարքը իրաւունք չունի կանոնագրութիւնը մերժելու եւ թէ՝ Երուսաղէմայ էին կանոնագրութիւնն ալ չի կրեար գործադրութիւն :

ՅԵՐՈՒ Բ. ՊԵՏ — Կարծեմ Սրբազն Պատրիարքը մոռցեր է որ այս կանոնագրութիւնը երեք տարի առաջ շինուացաւ եւ այն ժամանակ Սրբազնութեան կողմէն բառե դիտողութիւն չեղաւ թէ՝ Վանքը կանոնագրութիւն ունի եւ ուր կանոնագրութիւն չընդունէիր. Ասէի կը հետեւց՝ եմ որ Սրբազնին դիտողութիւնը իւր անձնական կարծիքը համարելու է եւ ո՛չ թէ Միաբանութեան կրնէ երած դիտողութիւնը մը:

ԱՌԱՊԻԿԵԱՆ ՅԱԿՈՅ ԱՊՈՅԻ առաջարկութեան վրայ Ա. Յօդուածը նորէն քու էի կը դրուի եւ մեծագոյն մասամբ կը նունիսի .

Բ. Յօդուածը մեծագոյն մասամբ կը նունիսի .

Գ. Յօդուածը կը կարդացուի :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — Սահմանադրութեան պահանջած տարիքը ըսկը ի՞նչ հասկընալու ։

Ժողովը կրոջէ որ 25 տարի պարզաբետ դրուի, հետեւարար պիտի ըստի որ Միաբանութեան Ընդհանուր ժողովը անդամ

եղողները 25 տարին լրացուցած պիտի ըլ-
լսն :

Նոյնպէս Դ. Ե. Զ. Է. Ե. Բ. բդ. յօդուած-
ները կը կարդացուին եւ կը նորունուին մե-
ծագոյն մասամբ :

Բ. Յօդուածը կը կարդացուի :

ՆԵՎՐՈՒԹ 8. Ա. Ա. — Ես արդէն ժողո-
վուի յայտնած եմ որ վանքին մատակարարը
պէտք է Վահորէից Խորհրդին կողմէն ընտ-
րուի . ասիկայ յայտնապէս տրամադրուած
է Սահմանադրութեան մէջ : Աւսուի կառա-
ջարիեն որ այս պարբերութիւնը դրուի աս-
պէս, «Տնօրէն Խորհուրդ բաց ի Աւագ Հու-
սարարէն եւ Մատակարարէն» :

Թէեւ Միւրէնեան Յովհաննէս ազան այս
առաջարկութեան դէմ կը կենայ, այսուա-
մենացնի ժողովոյ մեծագոյն մասը Նէվրուզ
Յովհակիմ ազայի առաջարկութիւնը կը նդու-
նի եւ քուչով կորոշուի որ Վանքին մատա-
կարարը «Վանորէից Խորհուրդը պիտի ընտրէ» :

Ժ. ԺԱ. ԺԲ. ԺԴ. ԺԴ. ԺԵ. ԺԶ. ԺԷ.
ԺԸ. ԺԹ. Ի. Ի. Լ. Եւ Ի. Յօդուածները
կը կարդացուին եւ առանց փոխութեան
մեծ առաջոյն մասամբ կը նորունուին :

ԻԴ. Յօդուածին վրայ Նէվրուզ Աբե-
թիկ ազան դիմուութիւն կը էնք թէ՝ Կ. Պալիս
կեցազ Երուսաղէմայ Փոխանորդը ո՞վ պիտի
ընտրէ : Եւ կրտսուի որ Տնօրէն Խորհուրդը
ընտրէ այս Փոխանորդը և Պատրիարքը
հաստատէ Ընդհանուր ժողովով :

ԻԴ. Յօդուածը կը կարդացուի :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ. — Կառաջարկեմ որ
Ֆիրմանները, արտօնագրերը եւ կառուածա-
գրերը Տնօրէն Խորհուրդին հսկողութեանը
առակ դրուին :

Ստեփան Պէտի այս առաջարկութիւնը
քուէի կը դրուի եւ մեծագոյն մասամբ կը ն-
դունուի :

ԻԵ. Յօդուածը կը կարդացուի եւ կո-
րոշուի որ սա կերպով խմբագրուի . «Երուս-
ալովէմ նատող Պատրիարքական Փոխանոր-
դին պաշտօնն է եւայլն» :

ԻԶ. ԻԷ. Եւ ԻԸ. Յօդուածները կը կար-
դացուին եւ ամբողջովին կը նդունուին :

ԻԹ. Յօդուածը կը կարդացուի եւ կո-
րոշուի որ աւելցուի թէ՝ «Մատակարարը
Վահորէից Հոգարարձութեան կողմէն պիտի
ընարուի :

Լ. Ա. Եւ Ի. Յօդուածները կը կար-
դացուին եւ ամբողջապէս կը նդունուին :

ԼԳ. Յօդուածին վրայ՝ մէկ կողմէն փո-
խառութեան չափ դնելն աւելորդ է կըսուի,
քանի որ հեռագիր կայ եւ Պատրիարքը
Վարչութեան հաւանութիւնն կրնայ ստա-
նալ ստիպութական պարագ աներու մէջ, եւ
միևն կողմանէ կը պետուի թէ՝ փոխառու-
թիւնը սահմանի մը սակ գնելու է :

Քուէարկութիւն կը կատարուի եւ մե-
ծագոյն մասով կը նդունուի որ Լ. Յօդուա-
ծը այս վերջին սրբագրութեամբը անփոփոխ
մնայ :

ԼԴ. Եւ ԼԸ. Յօդուածները ամբողջապէս
կը նդունուին :

ԼԶ. Յօդուածին վրայ բաւական վիճա-
րանութիւն տեղի կունենայ եւ վերջապէս
Օտեան Տրիգոր էֆէնուին կառաջարկէ որ

ԼԶ. Յօդուածը սա կերպով խմբագրուի :

Ե ԵՐ Երուսաղէմայ Միարան վարդա-
ւ պիտ մը Սահմանուսո մեռնագրուելու հա-
ւագար Երուսաղէմայ Պատրիարքին կողմէն
է վկայագիր ստանայ, պէտք է որ նոյն վկա-
յ յակիրը Պօլոյ Պատրիարքին միջնորդու-

և թեամբը զրկուի առ Սրբազնն կաթողիկոսը
և առանց արգելքի :

Այս ՀԶ. Յօդուածը Օտեան Գրիգոր
էֆինտի առաջարկած խմբագրութեամբը
քուէի կը գրուի եւ մեծագոյն մասով կըն-
դունալի :

3

ԱՏԵՆԱՊԵՏ — Կանոնագրութեան քըն-
նութիւնը աւարտեցաւ եւ ժողովոյ մեծա-
գոյն մասամբը ընդունուեցաւ . Աւտոհի կը
հրատիրեմ զՄրբազն Պատրիարքն Երուսա-
լիմոյ որ իր հանդիսաւոր ուխտը կատարէ :

Դիւանը Աւխտի մեւը Ս. Պատրիարքին
կը մատուցանէ :

Երուսաղէմայ նորընտիր Պատրիարք Տէր
Ասայի Սրբազն անցեալին վրայօք ժողովին
Ներշաղամտութիւնը խնդրելով, Երուսաղէմայ
արդի վիճակը համառատիւ կը նկարագրէ եւ
կը խնդրէ ժողովին որ Սուրբ Տեղեաց պայ-
ծառութեանը համար ամէն ջանք ի գործ
դէն, եւ ինչպէս, կըսէ, Դուռը ինձ ուխտել
կուտաք, ես ալ զՁեզ ուխտել կուտաք ա-
ռաջի Աստուծոյ որ ինձ հետ աշխատաիք Տը-
նօրինական տեղեաց պայծառութեանն ու-
յառաջադիմութեանը, եւ եթէ այս պաշ-
տօնին մէջ յակամայս պակասաւոր գտնուիմ,
կը խնդրեմ, կըսէ, որ ներողամիս ըլլաք:

Օտեան Գրիգոր էֆինտի Դիւանին կող-
մէն հետեւել պատասխանը կուտայ :

ՕՏԵԱՆ Գ. Է. — Սրբազնն Պատրի-
արքին խօսերուն կը պատասխանեմ ի գի-
մաց Ընդհանուր ժողովին եւ հրամանաւ Դիւ-
անին :

Ընդհանուր ժողովը բոլորով պատով կըն-
դունի Սրբազնին առաջարկութիւնը միա-
նալու իրեն ջանքովը Ս. Երուսաղէմայ Վա-

նուց մէջ կանոնագրեալ հաստատութեանց
պայծառութեանը համար: Իսկ իր ըստին
երկրորդ մասին գալով, աւերութիւնը
մարդկային բնութեան հանգամանքերէն
մէկն է եւ երր մարդս պարտք մը վրան
կառնէ, ուխտ մը կընէ, այս պարտը եւ
այն ուխտը կատարելու համար զօրութիւնը
Աստուծմէջ միայն կը խնդրէ առ որ ըրած է
արդէն իր ուխտը: Եւ ամենէս աւելի լըր-
բազանը պէտք է դիմէ Աստուծացին ամե-
նակարողութեան, որպէս զի կարենայ իր
ուխտը անթերի կատարել:

Ապա նորընտիր Պատրիարքն Ս. Երո-
սաղէմայ կորհնէ Երեսփոխանական ժողովը,
կը գառնայ Աւագ կորանը եւ բարձր այց-
նով հետեւել ուխտը կը կատարէ:

«Առաջի Աստուծոյ եւ ի ներկայութեան
և Ազգիս, որ Սահմանագրապէս ներկայացած
է այս ժողովին մէջ, ուխտելմ հաւատարիմ
և մալ Ֆէրութեան եւ Ազգիս, եւ հսկէլ
և բոլորով սրաիւ Ս. Երուսաղէմի Կանոնա-
և գրութեան անթերի գործադրութեանը:»

Քառորդ մը գաղաք կըլլայ:

Ժողովը մեծագոյն մասին որոշմամբը
Կանոնագրին վերջնական խմբագրութիւնը
մասնաժողովի մը կը յանձնուի որոյ անդամ
կընտրուին:

1. Ներսէս Ապոկ. Վարժապետան
2. Բարունակ Պէտ Ֆէրուհ
3. Նահապետ էֆ. Առաքինեան

4

ԱՏԵՆԱՊԵՏ — Խնդրոց կարգին մէջ եր-
կու կարեւոր խնդրելու ունինք: Առաջինն է
Ընդհանուր ժողովոյ ներքինին կանոնագրու-
թիւնը եւ երկրորդն՝ Տրոց խնդրիրը:

Բնդհանուր տրոց համար տեղեալ տարի Ընդհանուր ժողովը տեսրէնութիւններ ըրաւ եւ գործադրութիւնը Քաղաքական ժողովոյ յանձնեց։ Քաղաքական ժողովը յը յաջողցաւ տրոց բաշխումն ու հաւաքումը ընել, այս տեսնելով Թառն ժողով կազմեց եւ ներկայ 1865 թուականին տրոց վրայ խորհրդու համար մասնաժողով մը կազմեց, որոյ անդամ էին՝ Ապրօ Էֆինտի, Ազաթօն Էֆինտի եւ ես Ապրօ եւ Ազաթօն Էֆինտի ները հոս չին ու ես ալ այս պաշտօնը չեմ կրնար ընդունիլ, հետեւարար Մասնաժողովը լուծուած է։ Ուստի Դիւանը կառաջարկէ որ այս Մասնաժողովը նորէն կողմանի եւ անոր անդամ ընտրուին՝ Ազաթօն Մկրտչէ, Պրունուազեն Մինաս աղաները եւ Ազարէկեան Սարգիս Էֆինտին։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Անցեալ տարի Ընդհանուր ժողովը որոշեց որ 400,000 դրամուր հաւաքումի 1864 թուականին համար առէն զատ որոշեց որ 1865ի տրոց խնդրոյն աշխատելու համար Մասնաժողով մը կազմուի։

Ազաթօն Մկրտչէ աղան չընդունիր մասնաժողովոյ անդամ ըլլալ, պատճառելով որ մօտ ու երս Պօլսէն պիտի մեկնի։ Աւստի Ազաթօն Մկրտչէ աղային տեղ կընարուի Նէվրու Պավակիմ աղան։

Բազմականներէն ուժանը կառաջարկէն որ Ֆէրու և Բարունակ Պէյը, իբրեւ Քաղա-

քական ժողովոյ Աստենապետ, նոյն մասնաժողովոյ անդամ ըլլայ։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Օրինաւոր չէ՛ որ Քաղաքական ժողովոյ Աստենապետը այս Յանձնաժողովին անդամ ըլլայ, որովհետեւ Քաղաքական ժողովը տրոց վրայ տեղեկագիր մը պիտի ներկայացնէ զոր մասնաժողովով պիտի է ազատորէն քննէ։ Հետեւաբար ես աղէկ շեմ տեսներ որ Բարունակ Պէյը Բէ՛ Տեղեկարեր ըլլայ, թէ՛ Մասնաժողովոյ անդամ։

Աստենապետ Էֆինտի եւ Ֆէրու և Բարունակ Պէյը կը յայտնեն որ ևս անեան Սանեփան Պէյը կը սիս ուի, վասն զի, կըսեն, Քաղաքական ժողովոյ ներկայացտցած տեղեկագիրը անցեալ տարուան տրոց համար էր որ չի յաջողցաւ, քանի որ այսօրուան կազմուելիք մասնաժողովը 1865ի տրոց պիտի զրազի։

Էֆինտի Պէյը 1865ի տրոց համար Մասնաժողովոյ անդամ կընտրուին, Նէվրու Պավակիմ, Պրունուազ Մինաս աղայիր եւ Ազարէկեան Սարգիս Էֆինտի։

Անմիջապէս Քաղաքական ժողովոյ 1864ի տրոց վրայ ներկայացտցած տեղեկագիրը կը կարդացուի եւ ապա Աստենը կը գոցուի ժամը 11 ին։

ՓՈՒ-ԱԿՈՒՆԱՊԱՐ

Ս. ԱՍԱՍԵԼԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Խ Ս Տ Փ Պ.

23 Ա Պ Ր Ի Լ 1865

(ՓՈԽ. ԱՏԵՆԱՊԵՏ)

ՆԱՀԱԳԵՑ ԷՖԷՆՑԻ ՌՈՒՍԻՆԵԱՆ

(Ներկայ Մրեսփոխանք 57)

Ի ներկայութեան 57 Երեսփոխանաց, Ատենապետ Ռուսինեան Նահագետ էֆէնտի Ատենանը կը բանա:

Ապա Ատենագրութիւնը քաւէի կը գըր-ուի եւ մեծագոյն մասամբ կընդունուի:

2

Առենապետը խնդրոց կարգը անցնելով, Տրոց Յանձնաժողովից Տեղեկաբերը կը հրա-ւիրէ որ պատրաստուած տեղեկագիրը ժո-ղովին ներկայացնէ:

Նախորդ ԺԲ. Նստի Ատենագրութիւնը կը կարգացուի, որուն վրայ հետեւեալ գի-տութիւնը կը բանա:

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՆԱ. — Այդ նստի Ատե-նագրութեան եւ Մրբազան Նախագահին առ Տրոց Յանձնաժողովը գրած հրաւէրին մէջ անհամաճայ ութիւն կայ, վասն զի մինչդեռ Ատենագրութիւնը Տրոց Յանձնաժողովը պաշտօն կուտայ միայն 1865 թուականին արոց տեղեկագիրը պատրաստուիրը, Մրբազան Նախագահին հրաւէրը ասկէ զատ կը պա-րունակէ 1865 թուականին արոց անյաջութեան պատճառները քննել, եւ ինձ այն-պէս կը թուի որ Մրբազան Հօր հրաւէրա-գիրը Ընդհանուր ժողովը որոշմանը համա-ցոյն է:

Ատենագետ էֆէնտի այս գիտութ-իւնը կընդունի եւ արձանագրել կուտայ:

ԱՂԱԲԵԿԻՆԱՆ Ս. ԷՅ. — (Տեղեկաբեր) Վերջին նստին մէջ կազմուած Տրոց Յանձ-նաժողովը իր տեղեկագիրը պատրաստեց, բայց որպէս զի Երեսփոխանաց միաբը լու-սաւորուի եւ իրաքանչիւր ոք իր գիտութիւնը կախաւ պատրաստէ, Յանձնա-ժողովի արժան կը համարի որ իր տեղեկա-գիրը տպեալ շարաթ մառաջ Երեսփոխա-նաց խրկուի, ինչպէս մինչեւ հիմա սովորու-թիւն ալ եղած է. մեր տեղեկագիրը նու-սինեան էֆէնտի հրատարակած հանդաւա-կութեան սկզբանցը հետեւելով գրաւած ըլ-լալուն, Յանձնաժողով կարեւոր կը համարի իր խմբագրած տեղեկագրին հետ նուօփե-նան էֆէնտին հանդաւակութենէն ալ մէկ մէկ օրինակ Երեսփոխանաց զրկել:

Ժողովը այս առաջարկութիւնը կը նդունի:

3

ԱՏԵՆԱՊԵՏ. — Տրոց խնդրէն ետքը Ընդհանուր ժողովը Ներքին Կանոնագրութիւնը կողման կողմայ ևթէ ժողովը կը հաճի, այդ կանոնագրութեան քննութեանը անցնինք:

Ով որ խօսք կուզէ, կրնայ առնել:

ՍՈՒՊԱՀԵԱԼԵԱՆԱՆ Բ. ԱՂԱ. — Ես կառաջարկեմ որ այս Կանոնագրութիւնը յօդուած առ յօդուած կարգացուի եւ քննուի, ինչպէս որ Էղան Երուսաղէմայ Կանոնագրութեան համար:

Ժողովը կը նդունի այս առաջարկութիւնը, Աւատի կը կարգացուի Ա. յօդուածը:

ԱՍԼԱՆԵԱՆ Յ. ԷՖ. — (Սահմանադրութեան 85րդ յօդուածը կարդալով) Ժողովոյ Դիւանը ընդ ամէնք չորս անդամէ պէտք է բազիմանայ, ուստի երեք Ասենապետ գնելը Սահմանադրութեան գէմ է:

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՂԱ. — Սահմանադրութեան մէջ Ասենապետի եւ Ասենադրութիւնութիւնները ըստուած է, Հայէ է մէկէն աւելի փոխանորդներ կրնայ դրուիլ, եթէ հարկ ՇԱԱՅ.

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՅ. — Արդանեան Յագհանեսու էֆէնտիբի խօսքն ուս հասկցայ թէ երեք Ասենապետ չընդունիր, այլ մէկ Ասենապետ եւ երկու փոխանորդ:

Ասենապետի առաջարկութեամբ Ասլանեան Յովհաննէսու էֆէնտիբի կը բացատրէ որ ինքը մէկ Ասենապետ եւ մէկ փոխանորդ կիրառուի, հետեւ արար Դիւանը չորս հոգիէ պէտք է բազիմանայ, կըսէ: — Նոյնը կը կրնէ Յովհաննէսու Յովհաննէսու աղան:

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՂԱ. — Որովհետեւ Կանոնագրութիւնը Դիւանին կողմէն խմբագրուած է, թող Դիւանը այս առաջին յօդուածը բացատրէ:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Առաջին յօդուածին մէջ երեք Ասենապետ գրուած է, բայց մէկը միայն Ասենապետ է եւ երկութք փոխանորդ էն. Սահմանադրութեան մէջ փոխանորդներուն թիւը չէ որոշուած, անանի որ, եթէ պէտք ըլլայ, մէկէ աւելի փոխանորդ կը բնայ դրուիլ:

ՕՏԵԱՆ Գ. ԷՖ. — Եթէ Ասենապետ է փէնտիբ յիշած պարբերութենէն զատ պարբերութիւնը մը չիկայ Սահմանադրութեան մէջ, այս պարբերութիւնը չարգիլեր որ մէկէ աւելի փոխանորդ դրուի:

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՖ. — Սահմանադրութեան Կարդ յօդուածին տաճէկերէնը խնդիրն լուծած է, ուր պիրեր վիք՝ ըստ ած:

ԽՆԴԻՐԸ Երկարեւով Օտեան Գրիգոր էֆէնտիբ կառաջարկէ որ Ա. յօդուածը քանի դրուի: Խոկ Ասլանեան Ասենապետ Պէյը որ Ասլանեան Յովհաննէսու էֆէնտիբ դիտութիւնը քանի էթիւնուի:

Տ. ԳՈՒՐ Ք. ՔՅ. ԱՐՄՈՒՆԻ. — Ողբին Ներկայ վիճակը, Ազգային հաստատութեանց վիճակը կը յիշանամ 2եղ, էֆէնտիբեր, և կը խնդիրը որ այս բառի պէճը մէկդի ձգուիլ եւ կարեւոր գործերով պապի ժաղավար:

ՕՏԵԱՆ Գ. ԷՖ. — Ընդհանուր ժողովին լուծուելու խնդիրներուն մէջ առաջնութեան կարգն ունի Ընդհանուր ժողովը: Ներքին Կանոնագրութիւնը, Ընդհանուր ժողովը առաջին անգամ նիստ ըրած առեն այս Կանոնագրութեան վրայ պէտք էր խորհուր եւ կանոնագրութիւնը պատրաստէր, եւ այն առեն այստիս ամէն նիստի մէջ աւելորդ խօսքերու եւ վէճերու աեղի չըր մնար:

ՓԱՆՈՍԵԱԽ Կ. ԱՂԱ. — Հաստ իս, խընդիրը այնպէս բացաշայտ գրուած է Մահմանակարութեան մէջ որ վէճի տեղի չի մնար. Մահմանադրութիւնը կը ստահանիչ որ Դիւանը շրմ չոգիէ բարկանայ, ինչ որ ասոր հակառակ է, քուէի չի կրնար գրուիլ.

Ա. Յօգուածը Քընդունիք ժողովը:

Բ. Յօգուածը կը կարգացուի եւ առանց գիտազութեան մեծագոյն մասով կընդունիք:

Գ. Յօգուածը կը կարգացուի եւ կընդունիք ոս սրբագրութեամբ. ևթէ որ Աստեղապետի փոխանորդն ալ ներկայ չըլլայ, բազմականց երիցագոյնին կը մնայ Աստեղապետութիւնը :

Դ. Յօգուածը կը կարգացուի եւ առանց գիտազութեան մեծագոյն մասով կընդունիք:

ՄԻՍԱՔԵՑԱԽ Վ. ԱՂԱ. — Այսօր մեծագոյն մաս չիկայ, ինչպէս քուէի կը դնէք եւ որոշում կուտաք:

ԱՏԵՎԱԿՈՏՏ. — Այս հարցունեցը պէտք էր առաջ ընէիք, արդէն խնդիրը սկսած է, առատի բացուած խնդրոյն վրայ մինակ կըրեանձը խսուի:

Տ. ՓՈԼԻԿՈՒՍ ՔԸՀ. — Ես ալ կըսեմ թէ այսօր քանի որ մեծագոյն մաս չունինք, որոշում չենք կրնար տալ:

ԱՎՐՈՒՆԱԿԵԱԽ Յ. ԱՂԱ. — Ես ալ կը մայնակցիմ վարդերէս ազային եւ Տ. Փիլիպոս քահանային:

ԱՏԵՎԱԿՈՏՏ. — Դարձեալ կըսեմ թէ Զեր այդ գիտազութիւնները պէտք էր ա-

ռաջ ընէիք, ինդիրը արդէն մեռաք առնաւածէ եւ այդ տեսակ գիտազութեանց ժամանակըն ալ անցած է.

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱՂԱ. — Երուսաղէմայ Կանոնագրութեան վրայ մեծագոյն մաս չիզան նիստերու մէջ վիճաբանութիւնները եւ որոշումները եղան եւ ետքը այն որոշումները մեծագոյն մաս ունեցող նիստի մը մէջ վաւերացան. Այժմ ալ նոյնպէս կրնանք ընել առանց օրինաւորութենէ հեռանալու:

ՕՏԵԱԽ Գ. ԷՖ. — Ընդհանուր ժողովը ասէի առաջ անբաւական նիստերու մէջ կարեւոր խնդրոց վրայ վիճած, քուէտարկութիւն եւ որոշումն ըրած է, այս որոշումները վերջնական չեն սեպուիք, այլ մեծագոյն մաս ունեցող առանանի մը կը ներկայանան եւ այն ժամանակ միայն վաւերականութեան կնիքը կը կրեն. ևթէ այսպէս չընենք, բնա՛ւ գործ առաջ չերթար:

ՍԱՐՈՒԽԱՆԵԱԽ Յ. ԱՂԱ. — Այս օրուան բացակայ եղողները գիտազութիւն ընելու իրաւունք ունին եւ իրենց գիտազութիւնները պիտի ընդունուի՛ մի:

ՕՏԵԱԽ Գ. ԷՖ. — Քանի որ քուէտարկութիւն կայ, հարկաւ գիտազութիւն ալ կըլլայ. բայց այսօր ներկայ գտնուազները կրկին ուրիշ գիտազութիւն չեն կրնար ընել. Բայց կուզի հասկնալ թէ՝ ինչ է Մարտինան Յարութիւն ազային միտքը.

ՍԱՐՈՒԽԱՆԵԱԽ Յ. ԱՂԱ. — Ես ալ ըստել կուզեմ թէ՝ քանի որ այսօր բացակայ եղող Երևսփառանները կրնան այս անբաւական նիստին որոշումները ջրել, ինչ հարկ ուրեմն այսօր վէճ ու որոշում ընելու:

ՕՏԵԱԽ Գ. ԷՖ. — Ուրեմն ի՞նչ հարկ կար այսօր մեզ հոս գալ եւ ժողովը ընելու:

Սրբազն Նախագահ Հայրը կը հարցնէ Դիւանին թէ՝ քանի որ մեծագոյն մասն ներկայ չէ, վիճարանութիւն եւ որոշում կրնայ մի ըլլաւ:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Ասկէ առաջ Երուսաղէմայ կանոնագրութեան վրայ վիճարանութիւններ եւ որոշումներ ալ եղան, ապա այն որոշումները մեծագոյն մասով վաւերացան: Այս կերպը գործին դիւրութիւն կուտայ, անանկ որ այսօր վիճարանութիւն եւ որոշումն կրնանք ընել, բայց որոշումներն վերջնական չեն եւ ետքը մեծագոյն մաս ունեցող նիստի մը մէջ այն որոշումները քուէի կը դրուին, կը վաւերանան, եւ այն ատեն միայն վերջնական որոշումն կը սեպուին:

Զ. Յօդուածը կը կարդացուի:

ԱՏԵՆԱՊԵՏ. Ս. Պէտ. — Այս յօդուածը Դիւանին երկու տարի շրջան կուտայ, քանի որ Մահմանագրութեան մէջ բացէ ի բաց որպամադրեալ է որ Ընդհանուր ժողովը Դիւանը ամէն տարի պիտի փոխուի:

ՕՏԵԱՆ Գ. Էժ. — Արդարիւ Մահմանագրութեան մէջ այս տրամադրութիւնը կոյ, բայց անգործագրելի է. Ընդհանուր ժողովոյ կանոնաւոր նիստուրը երկու տարին անդամ մը կը լինան, ասոնք պատահական են եւ կրնայ ըլլաւ որ բնա՛ւ պէտք չըլլայ Ընդհանուր ժողովը գումարել, ասանկ պարագայի մէջ մինակ Դիւանի ընտրութեան համար ժողով գումարել հարկ պիտի ըլլայ.

ԱՏԵՆԱՊԵՏ. Ս. Պէտ. — Ուրիշ պարագայներու մէջ տեսանք որ ասկէ աւելի անգործագրելի կէտերու համար ըստեցաւ թէ՝ որովհետեւ Մահմանագրութիւնը այսպէս տրամադրած է, պէտք է այսպէս ըլլայ. առոր համար կառաջարկեմ որ մինչեւ վերաբննութեան ժամանակ Դիւանը ամէն տարի փոխուի: Դարձեալ անհնար կերեւայ ինձի:

ՈՒՐԿՈՒ տարուան միջոցի մէջ Ընդհանուր ժողով գումարելու առիթներ չը պատահին:

ՕՏԵԱՆ Գ. Էժ. — Ես չսի որ երկու տարուան միջոց Ընդհանուր ժողովը չըլլայ, այլ կարելի է ըսի որ չըլլայ, եւ ասանկ պարագայի մէջ արտասոց կըլլայ Դիւանին նորոգութեան համար միայն Ընդհանուր ժողով դումարել: Դարձեալ Ստեփան Պէյ փախանակ ուրիշին ըստծը առաջ բերելու, աւելի աղէկ կընէր եթէ իր կարծիքն ալ յայտնէր:

ԱՏԵՆԱՊԵՏ. Ս. Պէտ. — Հստ իս խնդիրը այնքան պարզ է որ երկարօրէն խօսելու եւ ժողովը ձանձրացնելու հարկ չեմ տեսներ:

ՆԷՎՐՈՒՊ. Յովակիմ աղան կը յայտնէ թէ՝ քանի որ Ընդհանուր ժողովով չըլլանք երկու տարի կը տեւէ, Դիւանն ալ երկու տարի տեւելու է: Եւ միւս կողմէն Ալթուն-Տիւրի եւ Փանոսեան Կարապետ աղայէ կը պնդէն թէ մինչեւ վերաբննութեան ժամանակ Մահմանագրութեան տրամադրութեան համեմատ պէտք է վարուիլ:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Այս Չրդ. յօդուածը քուէի դնելէ առաջ կուղեմ Դիւանին կողմէն խօսիլ:

Մահմանագրութեան առաջի խրագրութեան ասին այնպէս գրուած էր որ ամէն տարի Ընդհանուր ժողովը օրինաւոր նիստեր պիտի ունենար եւ այս ժամանակը Դիւանին չըլլան ալ մէկ տարի կը տեւէր, երբ Ընդհանուր ժողովոյ նիստերը երկու տարեց փոխու եցան եւ սիսալմամբ Դիւանին չըլլանք մի եւ նոյնը մնաց, քանի որ անոր չըլլանն ալ երկու տարեց վերածելու էր եւ ասիկայ սիսալ մ'է: Ընդհանուր ժողովը երկու տարեան վերջը իւր նիստերը կը բանայ եւ պատահական գործերու համար միայն ուրիշ սիստեններ նիստ կընէ: առոնք ալ ամէն տառել չեն պատահիր, եթէ այս միջոցներուս որոշ

եալ ժամանակին դուրս նիստեր եղան, ա-
ստի Սահմանադրութեան գործադրութեան
համար էին: Այս ըստլով քուէի կը դնեմ
մրգ. յօդուածը:

ԱԼԹՈՒ-ՏԻԿՐԻՒՄ Ա. ԱՂԱ. — Սահմա-
նադրութեան այս կէտը սիսալ ըլլայ, անի-
մաս ըլլայ, բայց մենք մէկ կէտէն չենք
անցնիր:

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՅ. — Ասանկ խնդիր
մը քուէի չի դրուիր, եւ ասէտ առաջ ասանկ
կէտ մը քուէի դրուելու առաջարկութեան
վրայ ըստեցաւ որ Սահմանադրութիւնը քը-
ուէի չի դրուիր:

ԱՅՐՈՒՀ Բ. ՊԵՏ. — Քանի որ Սահմա-
նադրութիւնը այսպիս տրամադրած է, մենք
չենք կրնար փոխել. գործադրութեան մա-
սին ալ դժուարութիւն մը չեմ տեսներ, զի
Ընդհանուր ժողովը կրնայ տարին մէկ նիստ
մ'ընել Դիւանի ընթրութեան համար:

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — Դիւանը նրեափասա-
նաց այս միտումը տեսնելով կուզէ մի՞ այս
յօդուածը փոխել. եթէ փոխել ուզէ, այն
տան խնդիրը կը լինայ:

ԱՏԵԱՆՊԵՏ. — Քուէի կը դնեմ, մեծ
մասը որը ուզէ, ան կըլլայ:

ԳՈԼՈՒԵԱՆ Ա. ԱՂԱ. — Թէեւ մեծա-
գոյն մասը ներկայ ըլլայ եւ քուէի դնել ու-
զէ, եւ գարձեալ կը պնդեմ որ չիրնար ըլ-
լալ. Սահմանադրութեան եւ ո՛չ մէկ յօդ-
ուածին վրայ քուէ չի կրնար ուզուիլ:

ԱՏԵԱՆՊԵՏ. — Այս յօդուածը քուէի չի
դնել ուզողները ձեռքերին վեր տանեն:

ԱՅՐՈՒՀ Բ. ՊԵՏ. — Այս յօդուածը
Սահմանադրութեան հակառակ է՝ թէ ոչ,
այս սիստ քուէի դիր:

ԱՏԵԱՆՊԵՏ. — Բարունակ Պէյը դարձ-
եալ իր կարծիքը ըստ, բայց ուրիշներուն
ալ կարծիքը հասկեալու է, եւ քուն ուրիշ
բան չէ եթէ ոչ կարծիք հասկեալ:

ԱԼԹՈՒ-ՏԻԿՐԻՒՄ Ա. ԱՂԱ. — Մէնք
Ազգին կողմէն հոս եկեր ենք Սահմանադրու-
թեան անթերի գործադրութեանը համար
եւ ոչ թէ անոր տրամադրութիւնները փո-
խելու:

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — ԱԼԹՈՒ-ՏԻԿՐԻՒՄ
աղան կրնայ ապահով ըլլալ: զի յօդուածը
չէ որ քուէի կը դրուի, այլ քուէի դնել
պէտք է՝ թէ չէ, այս է որ կը հարցուի:

ՎԵՐԺԱՎԻԽ մէծագոյն մասը ընդունիր
քուէի դրուիլը, հետեւաբար Զրդ. յօդուա-
ծըն ալ կը մերժուի:

ՀՐԴ. յօդուածը կը կարդացուի:

ՄՈՒՊԱՀԵԱՆԵԱՆ Ա. ԱՂԱ. — Ընդհա-
նուր ժողով գումարելու համար Դիւանին
հետ խորհրդակցելու հարկ չի կայ, երբ Քա-
ղաքական ժողովը Ընդհանուր ժողով գու-
մարելու պէտք տեսնայ, Սրբազնը հրս է էրի
գրերով Դիւանին կիմացնէ, ինչպէս ուրիշ Ե-
րեխիուաններու ալ կիմացնէ:

ԱՏԵԱՆՊԵՏ. — Դիւանին հետ յօդ. հրդ-
դակցիլ պէտք է ըստէն չհետեւիր որ Դի-
ւանը իրաւունք ունինայ մերժելու կամ ըն-
դունելու: Դիւանին հետ խորհրդակցելու է
Ընդհանուր ժողովոյ գումարման ժամանա-
կին, տերոյն եւ առաջարկուելիք խնդրոց
վրայ, վասն զի Դիւանն ալ աշխատութիւն-
ներ ունի որ պէտք է պատրաստէ, զի կրնայ
ըլլալ որ որոշեալ օրը պատրաստ չի կրնայ
դահուիլ եւ այն տան կը համեցնէ որ Ընդ-
հանուր ժողովը քանի մ' օր ետ ճգուի:

ՄՈՒՊԱՀԵԱՆԵԱՆ Ա. ԱՂԱ. — Ես այդ
իրաւունքն ալ չեմ տեսներ, որովհետեւ

Դիւտեղ պատճառ կամ կարծիք յայտնելով կրնայ ութը որ ես ձգել Արշազանին եւ կրնական ու Քաղաքական ժողովոց Ընդհանուր ժողովոյ գումարման որոշումը՝ այս աւ մերժել ըսել չետք է :

ԱՏԵՆԱՊԵՏ. — Ասի պատճառ յառաջ մերելով համոզել է եւ ո՛չ մերժել :

ԱԵՐՈՒՃ Բ. ՊԵՏ. — (Սահմանադրութեան մեջ և դիմանուր ժողով նրան իրենու տրամադրութեան կարդալով) Ընդհանուր ժողովոյ նիստերը քանի մ'օր ետ ձգելու համար ամէն Սրբափառան կրնայ պատճառներ յառաջ բերել, Դիւտեղ ալ իր դժուողութենուն կրնայ յայտնել. բայց ասոր համար Վարչութենոր պէտք չունի Դիւտեղին խորհրդակցութեան դիմուու, մինակ իր պարզ Երեսփառան Ընդհանուր ժողովոյ գումարումը կը յայտնէ հրաւերի գրեցով :

ՄԱՐԿՈՍԱՆ Գ. ԷՅ. — Դիւտեղ իր պարզ Երեսփառան համարելու չէ, այլ Ընդհանուր ժողով գումարութիւր որոշուելուն պէս անմիջապէս Դիւտեղին իմացնելու է :

ԱԵՎՐՈՒՃ Յ. ԱՂԱ. — Վարչութենը նախ Դիւտեղին կարծիքը առնելու եւ ապա Ընդհանուր ժողով գումարելու որոշումն ընելու է :

ԱՏԵՆԱՊԵՏ. — Կը զարմանամ որ Դիւտեղը ուրիշ մարմին մը կը համարուի, երբ Դիւտեղը ժողովին բերանն է, անոր աշխատութիւններուն ոգենող ու պատրաստող :

ԱՊԻՊԱՀԵԱՆԱՆ Յ. ԱՂԱ. — Դիւտեղ Ընդհանուր ժողովոյ բերանը ըլլալը չեմ դիսեր :

ԱՏԵՆԱՊԵՏ. — Երբ Դիւտեղը ժողովին կողմէն կը խօսի, Երեսփառանաց խօսք կուտայ, միշտ ժողովոյ կողմէն է եւ ո՛չ թէ իր կողմէն :

ՕՏԱԿ. Գ. ԷՅ. — Մինչեւ հիմա երբ Ընդհանուր ժողով հարսիրել հարկ եղած է, միշտ Դիւտեղին գրաւած եւ անոր կարծիքն առնելու ամէն է, ըսել է այս Դրդ յադուածը միշտ գործադրուեր է :

ԱԼԹՈՒՆ-ՏԻԿՐԻՒ Ա. ԱՂԱ. — Մինչեւ Սահմանադրութեան խօսքերուն համարական չենք կրնար ընդունիլ :

ԱԵՎՐՈՒՃ Յ. ԱՂԱ. — Ասկէ առաջ Քարաքական ժողովը քանի քանի անդամ Ընդհանուր ժողովոյ Դիւտեղին հետախորհրդակցեցու եւ ապա Ընդհանուր ժողովին ըրաւ : Ըսել է որ Քարաքական ժողովը լուելեալն ասի իր պարտաւորութիւն ընդունած եւ կատարած է :

ՄՈԽԱԶԵՆԱԲԵԱՆ Յ. ԱՂԱ. — Երբ պարտաւորութիւն չէ՝ ուղած ատեննին Դիւտեղիք կը հարցնէ, չուզած ատեննը չի հարցենք :

ԱՏԵՆԱՊԵՏ. — Եթէ իր ժամակոչ նըկամել կուզեք Դիւտեղը որ ուզած ատեննիդ կամէնք եւ չուզած ատեննիդ չի կամէնք, Դիւտեղին անդամները երբէ՛ք չեն ընդունիր ասի :

ՕՏԱԿ. Գ. ԷՅ. — Նոյն իսկ Մուպահեանեան էքէնտիի խօսքին նայելով կերեւայ որ երրենն Դիւտեղին հետ խորհրդակցելու կառեւ որութիւն կայ, Այս էրդ յօդուածը Դիւտեղին իրաւանցը կը վերաբերի, ինչպատճեն քանի մը ուրիշ յօդուածներ աւ կան, որը նոյնպէս Դիւտեղին իրաւանցը վերաբերելով մի եւ նոյն վէճները պիտի ըլլան անօնց վրայ : Աւստի կառաջարկեմ որ այս քանի մը յօդուածները մէկդի մեան հիմա եւ հարը անօնց վրայ ընդհանուր կերպով քննութիւն ըլլայ :

ԱՍԼԱՎԱՆԱՆ Ս. ՊԵՏ. — Քանի որ այսօք մեծագոյն մաս չիկայ, որոշում չի պիտի ըլլ

լայ, այլ միայն զինարանութիւն, պէտք է որ ամէն մէկ յօդուած կարգաւ զինարանութիւն առակ ձգուի :

ՍՈՒՐԱՅԵԱՋԱԱՍԱՆ 8. Ա.Ա. - Սահմանադրութեան հետեւելով Դիւանին պաշտօնը Ասեանը բանալ գոցել, խնդրոց կարգը ուրշել, խոսք տալ եւ առնել եւ գործերը կարգի գնել է միայն :

ԱՏԽԱԿԱՑԵՏ. - Կարծեմ գործերը կարգի գնելն ալ բաւական բան մ'է :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պ. Ե.Յ. - Մարկոսեան է ֆէնտիին պէտ ես ալ կառաջարկեմ որ ինդկանուր ժողով գումարուիլ որոշուածին պէտ Դիւանին հազրոգուի, որպէս զի նախապատրաստութիւն ընելու ժամանակ ունենայ իսկ Երեսփոխանաց մէկ երկու օր եաք ալ կրնայ գրուիլ :

ԱՏԽԱԿԱՑԵՏ. - Ուրբիմ Մարկոսեան է ֆէնտիի առաջարկութիւնը քուէի կը գնեմ,

Ֆ. Ե.Յ. Ա. Պ. Ե.Յ. - Այդ առաջարկութիւնը նախ ես ըրի, իմ սկզբունքս սա է. Դիւանին հետ խորհրդակցելու հարկ չիկայ, ինչպէս ուրիշ Երեսփոխանեկը կը հրաւիրուին, անձնել ալ Դիւանը հրաւիրելու է, մինակ քանի մ'օր առաջ :

ԱՏԽԱԿԱՑԵՏ. - Բարունակ Պէյը կրնայ իր եւ Մարկոսեան էֆէնտիի մէջ որոշ'լ այդ առաջարկութեան գործը, վասն զի քուէի զնելէ տառաջ պէտք է գիտնանք թէ Բարունակ Պէյը նէ այդ առաջարկութիւն չէ նէ Մարկոսեան էֆէնտիիը :

Բարունակ Պէյ Ֆէրուհ կը կրնէ գործեալ որ Երեսփոխանեկը ինչպէս կը հրաւիրուին նէ այնպէս ալ հրաւիրելու է Դիւանը :

ՅՈՎԱԿԻՄԵԱՆ 8. Ա.Ա. - Սայ յօդուած սապէտական իմարդարները ինդհանուր ժողով գումարելու հարկաւորութիւնը Սահ-

և մանադրութեան 62րդ. յօդուածին համեմատ Դիւանին հազրոգուելու է:

ԱՏԽԱԿԱՑԵՏ. - Ասիկայ Սահմանադրութեան մէջ գորուած է, նորէն կրկնելու հարկ չիկայ :

ՕՏԽԱՆ Գ. Ե.Յ. - Երեսփոխաններին ումանք կրկնեցին թէ այս յօդուածը Սահմանադրութեան մէջ չիկայ, հետեւաբար չընդուուիր, այս ճամրով մնաւ կանոն պէտք չէ. ըստ իս ինչ որ ուղղակի Սահմանադրութեան մէջ չիկայ ըսելով ետ ձգելը անտեղի է:

ԱՅԱԿԵՆԵԱՆ Ս. Պ. Ե.Յ. - Այս կանոնադրութեան ճականը ներբին կանոն զրուած է եւ պէտք էր ժողովոյ ներբին կանոնադրութեանը պարունակէր, ինչպէս առեան բանած ու գոցելը, կանոնաւ խօսք առնելը եւ ժողովոյ մէջ ինչպէտ վարուիլը, Բայց եւ կը տեսնեմ որ արաւարին բաներու վրայ է հաս գրաւած կանոնները, մենք պէտք չենք որ արաւարին ինձդիրներ յուզենք, ներբին կանոնադրութեան գուրս բան զնելը ապօրինաւոր է եւ այս մասին Օսեան էֆէնտիի ըստած թէ Սահմանադրութեան չի գոյիր, ինձի ծանր կերեւայ :

ՕՏԽԱՆ Գ. Ե.Յ. - Իմ ըստած սա էր. - Սահմանադրութեան մէջ չի յիշուած բան մը կանոն զնելը Սահմանադրութեան չի գոյիր, ինչ որ յայտնի կերպով արգիւեալ է Սահմանադրութեան մէջ, անոր վրայ դառնալն անհամար է, բայց ինչ որ չէ արգիւլուած յայտնապէս, անիկայ կանոն կրնայ ըլլու, առանց Սահմանադրութեան դպիկելու, վասն զի անձնեկ պարագաներ կան որք բնա՛ւ չեն յիշուած Սահմանադրութեան մէջ :

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. Ե.Յ. - Բայց այս էրդ. յօդուածը Վարչութեան իրաւանցը կը դըպի չէ:

ԱՏԵՆԱԿՐՈՒԹԻՒՆՔ. — Բնել կուզեք թէ սրոշելին ետքը անմիջապէս Դիւանին իմացնեն նէ՝ Ընդհանուր ժողով չի պիտի ըլլայ :

ՄԵՐԱՊՈԽԱՆ Գ. ԷՅ. — Ասիկայ բանի բացատրութիւն մ'է :

ՖԵՐՈՒԱ. Բ. ՊԵՏ. — Ընդհանուր ժողովոյ Դիւանին պաշտօնը ուրիշ ժողովներուն եւ Տեսուչ Ասրկուրդներուն Դիւանաց պէս առենագրութիւնը գրել եւ յաջորդ նիստին ներկայացնել է. Դիւանը ժողովն զուրս գործ մը չունի :

ԱՏԵՆԱԿՐՈՒԹԻՒՆՔ. — Կարծեմ Բարունակ Գէյը չգիտեր թէ ինչպէ՞ս կը զրուի ատենագրութիւնը, եւ կը կարծէ թէ ատենագրութիւնը ժողովոյ մէջ կը զրուի կը լմնայ եւ ժողովին գուրս գործ մը չի մնար Դիւանին :

ՖԵՐՈՒԱ. Բ. ՊԵՏ. — Ախստ աղէկ գիտեմ առենագրութիւնը մը ինչպէս զրուիլը, Բազարական ժողովոյ Դիւանին մէջ գտնուելու :

ԱՏԵՆԱԿՐՈՒԹԻՒՆՔ. — Ընդհանուր ժողովոյ երկամեայ նիստերն Ասհմանագրութեան մէջ արամագրուած են, ուստի այս կէտը ո՛չ որոշելու հարկաւորութիւն ունի եւ ո՛չ Դիւանին խորհրդակցութեանը գիմելըւ :

ԱՏԵՆԱԿՐՈՒԹԻՒՆՔ. — Եթէ այս յօդաւածը պիտի փախուի նէ, կառաջարկեմ որ առ կերպով խմագրուի. և Բազարական ժողով Ընդհանուր ժողով գումարուիլը որուածելին ետքը անմիջապէս Դիւանին իմացնէ :

ԱՏԵՆԱԿՐՈՒԹԻՒՆՔ. — Այդ առաջարկութիւնը արդէն ըրաւ Մարկոսեան էֆէնտափին, ուստի կը հրաւիրեմ որ իր առաջարկութիւնը խմբ բազրէ եւ տայ :

ՄԱՐԿՈՍԵԱՆ ԳՐԻԳՈՐ էֆէնտափ հետեւեալ առաջարկութիւնը կընէ գրավ :

« Ընդհանուր ժողովոյ գումարումը ըստ Ասհմանագրութեան որոշուելէն անմիջապէս պէս ետքը, նոյն ժողովոյ Դիւանին իմաց և տալ, որպէս զի գումարման օրին համար և պէտք եղած պատրաստութիւնը կատարէ : »

ՖԵՐՈՒԱ. Բ. ՊԵՏ. — Ասիկայ Դիւանականուաց մէջ մտնելու անգամ հարկաւորութիւն չունի, Վարչութեան պարտքն է, որ արդէն զիտէ :

ՓՈԽ-ԱՏԵՆԱԿՐՈՒԹԻՒՆՔ. — Պահ մ'առաջ Բարունակ Գէյը կը պաշտպանէր Մարկոսեան Գրիգոր էֆէնտիին առաջարկութիւնը, իսկ հիմա Դիւանական կանոնաց մէջ անգամ անցնելու հարկաւորութիւն չիկայ կը :

Այս միջոցին Երեսփոխանաց մէծ մասը ատենէն հեռացած ըլլալով, մնացորդ փոքրագոյն մասը քառորդ մը հանգիստ կուզի եւ հանգիստը ապա գաղարման կը փոխուի :

Ատեմանը կը վերեայ ժամեց Զին :

ՓՈԽ-ԱՏԵՆԱԿՐՈՒԹԻՒՆՔ

Մ. ՌԱԶԱՑԵԼԻՆԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՄ Ժ. Ժ.

30 ԱՊՐԻԼ 1865



(ՓՈՒ-ԱՑԵՆԱԿԵՑ)

ՆԱՀԱԳԵՑ ԷՖԷՆՑԻ ՌԱԽԵՆԵԱԱՆ

(Ներկայ Սրբափոխանք 57)

Առենապետ է Փէնտի Ասեանը կը բանայ
ժամ 7½ին ի ներկայութեան 53 երեսիս-
խանաց :

4

Երեսիսամաններէն ոմանք Դիւանին կը
հարցենեն թէ՝ քանի որ մեծագոյն մաս յի-
կայ, նիստ կրնաց մի ըլլալ :

Առենապետ է Փէնտի կը պատասխանէ
թէ արդէն անցեալ նիստին մէջ երկարորչն
խօսուեցաւ այս նիւթին վրայ եւ ժողովը
համաձայնութեամբ ընդունեց որ նիստ կը ր-
նայ ըլլալ, բայց վերջնական որոշում չու-
լար :

2

Ապա Առենապետ է Փէնտին Ս. Նախա-
դան Հօր հաճութիւնը առևելով խօսք կու-
տայ Առենագպրին որ նախօնքթաց նիստի ա-
տենագրութիւնը կարգայ : Բայց Առենագպրի
է Փէնտին վերջին նիստէն ի վեր շատ զրա-
գումներ ունենալուն եւ ատենագպրութեան

պաշտօնին մէջ ալ մինակ ըլլալուն, առենա-
գրութիւնը պատրաստած չըլլալը կը յայտնէ, ժողովոյ ներոզամութիւնը խնդրելով եւ
կառաջարկէ որ թէ՝ անցեալ նիստին եւ թէ՝
ներկայ նիստին առենագրութիւնները պատ-
րաստէ եւ երկութը մէկէն յաջորդ նիստին
ներկայացնէ :

Ժողովը կը նդաւի Առենագպրի է Փէն-
տիին այս առաջարկութիւնը :

ԱՏԵՆԱԿԵՑ. — Խնդրոց կարգին մէջ պ-
մենէն ստիպողական կէտը կրօնական եւ ֆա-
դագական ժողովոյ ընտրութիւնն է, Քաղա-
քական ժողովոյ համար ընտրութիւնը Ընդ-
հանուր ժողովով ըլլալուն՝ նթէ ժողովը ու-
ղէ ներկայ անդամները այսոր քուէնին կու-
տան, բացակայից ալ քուէն կուգուրի եւ
շարթու մէջ քուէնամարը կը կատարուի :
Բայց կրօնական ժողովոյ ընտրութեան հա-
մար նախ կրօնական Համագումար ժողով
կազմելու եւ 42 ընտրելեաց ցանկը պատ-
րաստելու է . այս նախապատրաստութիւնը
Սրբազն նախագահը կը կատարէ :

Ստեղիան Պէյ Ասլանեան կ'առաջարկէ չ'սկսիլ այսօթ Քաղաքական ժողովոյ ընտրութիւնը։

Ժողովը կորոշէ որ նախ Կրօնական Համագումար Ժողով կազմուի, 42 ընտրելոց ցանկը պատրաստուի, եւ ապա թէ՛ Քաղաքական եւ թէ՛ Կրօնական ժողովոց ընտրութիւնը ըլլայ որոշեալ որ մը։

4

ՊԵՂՉԱՍՏ 8. ԱՊԱ. — Բնդհանուր Ժողովը մեծ մաս գտնալու համար ի՞նչ միջոց բանեցնելու է։

ԲԱԶՄԱԿԱՆՔ. — Բնդհանուր Ժողովոյ հինգերորդ մասին փոփոխութիւնը ինչպէ՞ս պիտի ըլլայ, Աստենապետ էֆէնտի։

ԱՏԵՆԱՊԵՏ. — Այս փոփոխութիւնը Փետրվարի մէջ պէտք էր ըլլար, բայց ես մասցած է, Այս առ խիստ ստիպողական գործ մըն է, որուն զրադիլ պէտք է ժամանակ չ'անցնելով։

Երեսփոխաներէն մէկ մասը կուզէ որ Քաղաքական եւ Կրօնական ժողովոց ընտրութիւնը յառաջիկայ Բնդհանուր Ժողովոյ նիստին մէջ կատարուի, մէկ մասն ալ կը յայտնէ որ եթէ գարճեալ մեծագոյն մաս չըլլայ, ի՞նչ ընելու է։

Աստենապետ էֆէնտի կը պատասխանէ թէ՛ Քուէտարութիւնը լոկ գործողութիւն մ'ըլլարով, մեծագոյն մասին կարեւորութիւն չիկայ. չեկողները նախակառ կը դրեն իրենց քուէնին, ինչպէս ասկէ առաջ ալ եղած է։

Ասլանեան Ստեղիան Պէյ կը յայտնէ թէ՛ հարկ չիկայ այս ընտրութիւնը Բնդհանուր Ժողովոյ մէջ կատարելու, Սրբազն Պատրիարք քուէնամակները կը դրէն եւ քուէտարութիւնը որոշեալ որ մը կը կատարուի։

Ժողովը կը նորունի Ասլանեան Ստեղիան

Պէյի առաջարկութիւնը եւ կորոշէ որ յիշեալ երկու ժողովոց քուէտարութիւնն ու քուէհամարը կատարուի շաբաթ, 8 Մայիս, Հաւաթիսյ Անդրէդարանին մէջ ի եւրկայութեան Դիւանին եւ Թևիչը Յանձնաժողովոց, որուն անդամ կը նարուին՝

1. Տէորդ Քնիչ. Խաղեւդի
2. Աղաքէկեան Սարգիս էֆէնտի
3. Նէվրուզ Յովակիմ Աղայ

Հրանիքագրերուն մէջ պիտի յիշուին վերջին անդամ երկու առ րի պայմանաժամանակական ժողովոյ անդամակցութիւն ընողներուն անունները, եւ պիտի յայտնուի որ այս անձինքը վերընտրելի չեն, ևսյանքս պիտի ըլլայ Կրօնական ժողովոյ անդամոց համար։

Կրմիկեան Անդրանիկ Պէյ եւ Ազաթան Մկրտիչ առաջ կը յայտնեն որ Քաղաքական ժողովոյ անդամներէն ումանք ութը ամիսէ ի վեր միայն նոյն ժողովոյ անդամ են, եւ թէ անոնք պէտք է վերընտրելի ըլլան։ Եւ միւս կողմէ Ապանեան Ստեղիան Պէյ կը յայտնէ թէ՛ վերընտրելի ըլլալու չեն։

Ժողովը անփոփոխ կը պահէ իր որոշումը, որ է վերջին Բաղաքական ժողովոյ անդամոց վերընտրելի չըլլալը։

ՄՈՒՊԱՀԵԱՑԱՆ 8. ԱՊԱ. — Դիւանը ե՞րբ պիտի նորոգուի։

ԱՏԵՆԱՊԵՏ. — Դիւանին պայմանաժամը լրացած է եւ եթէ չէ հրաժարած, կարեւոր պատճառ մ'ունի. եթէ Բնդհանուր Ժողովը այն պատճառը նկատողութեան առնել լուզէ, Դիւանը հիմակուց կը հրաժարի, Անձնասիկ այն պատճառը. — Բնդհանուր Ժողովոյ մէկ հինգերորդ մասը մաս օրերս քուէով պիտի փոխուի, եւ ելլողներուն հաւասար թուով Երեսփոխաներ նորէն պիտի ընտրուին. եթէ այսօթ Բնդհանուր Ժողովոյ

Դիւանը նորոգենք, կարելի է որ հինգերբորդ մասը վիրառուած ժամանակը նոր ընտրուած Դիւանն ալ, կամ գոնէ մէկ մասը, ելլող Երևափոխանաց մէջ գտնուին եւ այն տանեն նորէն Դիւանի ընտրութիւն ընել հարկ չըլլայ: Ասէց զատ նոր ընտրուելիք Երևափոխանաց մէջ Դիւանի անդամ ըլլալու յարմար մարդիկ կընան գտնուիլ, որոց ցրկանք ըրած կըլլանք այս օրուընէ Դիւանը նորոգելով: Այս նկատութիւնը էր որ Դիւանը մինչեւ ցարդ չի րածարեցաւ: Եթէ ժողովը այս հէտեւը նկատողութեան առնել չուզէր, այն տանեն Դիւանը այսօր կը հրաժարի:

Ներկոյ անդամոց մեծագոյն մասը կը խնդրէ որ մինչեւ Ընդհանուր ժողովը հինգերբորդ մասին ընտրութիւնը Դիւանը իր պաշտօնը շարունակի:

Ատենադպիր է Փէնտի այս միջոցին Առենէն հեռանալու պարաւառած ըլլալով, առժամանակեայ կերպով Ատենադպիր կընտրուի Գրասէքեան Գարբիէլ աղան:

Քաղաքական ժողովը անդամոց վերընարելի ըլլալուն կամ ըլլալուն վրայ նորէն վիճարանութիւնը կասի:

Մէկ կողմէն Այլատեան Մատթէսու աղան կը պնդէ որ ետքէն Քաղաքական ժողովը անդամ ընտրուողները վերընարելի ըլլան եւ առջի անդամ ընտրուողները միայն վերընարելի չըլլան:

Առանեան Ատենիան Պէյ կը պնդէ որ ասով Քաղաքական ժողովականաց մէկ մասին վրկանք եւ անիրաւութիւն ըրած կըլլանք,

Ֆէրուէ Բարունակ Պէյը կուզէ՝ որ երկրորդ անդամ ընտրուած Քաղաքական ժողովը անդամները վերընարելի ըլլան, ըստ որում, կըսէ, Ատենանադրապէս իրենց երկու տարին չեն լրացցած:

Տ. Ներսէս Եպիսկոպոս Վարժապէտան կը յայտնէ որ ո՛չ առաջինները եւ ո՛չ ետքինները վերընարելի կրնան ըլլալ:

Ֆէրուէ Բարունակ Պէյը կը պնդէ որ առաջին Քաղաքական ժողովոյ անդամները հրաժարելովին իրենց իրաւունքը զոհեցին, բայց երկրորդին անդամները վերընարելի են, իրաւունքը ունին երկու տարին լրացնելու, Ընդհանուր ժողովը զանոնք չի կրնար լուծել:

Մարկոսւան Գրիգոր է Փէնտին կը յայտնէ որ վերջին Քաղաքական ժողովոյ անդամները փոխանորդաբար վարեցին իրենց պաշտօնը, ըսել է առաջիններուն պաշտօնը շարունակեցին, եւ ասիկայ, կըսէ, իմ անձնական կարծիքս է:

Նէգրուզ Յավակիմ աղան կըսէ թէ՛ նոր ընտրուողները նկատողութեան առնելու չէ:

Ստեփան Պէյ Առլանեան Մարկոսւան Գրիգոր է Փէնտիին առաջ բերած փաստը չընծունիր, առաջի ժողովը ամբողջ լուծուեցաւ, կըսէ, եւ նորէն ամբողջ ժողով կազմուեցաւ:

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. ԱՂԱ. - Եթէ ներկայ Քաղաքական ժողովոյ անդամները երկու տարի պաշտօնին շարունակելու իրաւունքը ունին, նոյն իրաւունքը ունենալու եւ առաջին ժողովոյ անդամներն ալ: Եւ որովհետեւ ամրասածութեան տակ չեն ինկած, ուստի եթէ վերջինները վերընարելի համարինք, առաջիններն ալ վերընարելի ըլլալու են:

Ատենապէտ է Փէնտի խնդրիը բաւական լուսաբանուած գտնելով, քուէի կը դնէ եւ մեծագոյն մասամբ կորոշուի որ թէ՛ առաջին եւ թէ՛ երկրորդ Քաղաքական ժողովոյ անդամները վերընարելի չըլլան:

5

ԱՏԵՆԱՊԵՏ. - Խնդրոց կարգին մէջ կուգայ Տրոց խնդիրն եւ Ներքին կանոնագրութեան քննութեան շահարարութիւնը: - Ո՞վ որ Տրոց խնդրոյն անցնիլ կուզէ, ձեռքը վեր առնէ:

Ժողովը մեծագոյն մասամբ կը լինուենի որ
նախ Տրոց խնդրոյն տեղուուի :

Հետեւարար Յանձնաժողովը Տեղեկա-
բերը Սարդիս էֆէնտի Ազարէկեան Ընդհա-
նուր Տրոց տեղեկագիրը կը կարդայ յօդ-
ուած առ յօդուած :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Ընդհանուր Ժո-
ղովը անցեալ տարուան Տրոց խնդրոյն քըն-
ութիւնն ալ այս Բանձնաժողովին յանձ-
նեց, բայց տեղեկագրին մէջ բնաւ բան մը
չի տեսնուիր անոր վրայաք :

ԱՂԱԲԿԵԱՆ Ս. ԷՒ. — Անցեալ տար-
ուան տուրբին անյախորութեան վրայ խօսած
ենք մեր տեղեկագրին մէջ եւ ըստ ենք որ
չի յաջողելուն պատճառը սիսալ դրութիւ-
նըն է :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Պէտք էր այդ
սիսալ դրութիւնը բացատրէիք մեզի, որ-
պէս զի կրկին անդամ այդ սիսալ դրութիւն
մէջ չի գտնուինք :

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Անցեալ տար-
ուան տուրբին ըստ յաջողելը Զեր դրութեան
սիսալ ըլլալուն ապացոյցն է. թէ որ մեր ա-
ռաջարկած դրութիւնը ընդունուի եւ այս
տարուան տուրբը յաջողին, նոր ապացոյց մը
պիտի ըլլայ առաջինին սիսալ դրութեան :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Կը ցաւիմ որ
նորէն խօսելու կը պարտաւորիմ, Առաջինը
դէ է եղեր կըսէք, վասն զի չէ յաջողէր,
ասիկայ ապացոյց մը չէ :

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Թաղաթական Ժո-
ղովոյ՝ մօտ օրերս ներկայացուցած տեղեկա-
գիրն ալ մեր ըստած կը հաստատէ :

Տեղեկագրի յառաջարանին վրայ ա՛լ
խօսաք ուղղող ըլլալուն, Ժողովը բուն տեղե-
կագրի կածցնին :

Ա. Յօդուածը կը կարդացուի :

Ժողովն առանց դիտողութեան եւ մե-
ծագոյն մասով կը լինուենի զայն :

Բ. Յօդուածը կը կարդացուի :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Աւելի աղէկ
կըլլար այդ երկրորդ յօդուածին մէջ Սահ.
մանադրութեան գործածած տուրք բառը
գործածել քան թէ հանգանակուրից բառը:
Սահմանադրութեան մէջ՝ տուրքը ընդհանուր
եւ բաղական ըսուած է. հօթէ մասնաւոր ըսէ.
լով թաղական տուրքը կիմունաք, պէտք էր
բացայատ գրէիք :

ԱՂԱԲԿԵԱՆ Ս. ԷՒ. — Թաղական տուր-
քըն ալ մասնաւոր հանգանակութեան կը
վերաբերի :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Թէ որ առանկ
է, մասնաւորին տուրած բացատրութիւնը
փոխել պէտք է, եւ այսպէս ըսելու է. Ծովը-
քը երկու տեսակ է, ընդհանուր եւ թա-
գական կամ մասնաւոր, կամ ըսելու է,
և Ընդհանուր հանգանակութիւնը երկու տե-
սակ է, մէկը ուղղակի եւ միւսը անուղ-
գակի : Իմ այս առաջարկածս փոքր պը-
րագրութիւնն մ'է :

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Մահմանագրու-
թեան մէջ գրուածը ճիշդ է, բայց թաղա-
կան տուրքը մէզի ամենեւին չի վերաբերի,
կենդրոնական վարչութիւնն ալ մասնաւոր
տուրքեր ունի, եւ մասնաւոր ըսելով առանք
յիշեցնել ուղղցինք :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Թանի որ Սահ.
մանադրութեան մէջ յայտնի ցուցուցած է
թէ երկու տեսակ տուրք կայ, մէկը ընդ-
հանուր եւ միւսը թաղական, պէտք էր տե-
ղեկագրին մէջ ըսուեր որ՝ հանգանակս :

թիւնը երկու տեսակ է, մէկը ընդհանուր եւ միւսը թաղական, բայց երր կը տեսնեմ որ առժամանակեայ պիտոյք մը լեցնելու համար այս մասնաւոր հանգանակութիւնը կը սահմանէք, թաղական տուրքը չեմ իմանար, դարձեալ այդ անուղղակի տուրքը ո՞վ պիտի առնէ, ասսնը բացատրուելու էին:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Թաղական Այրութիւնները մասնաւոր տուրք պահանջելու իրաւունք չունին ինք իր գլխուուն, այս մասնաւոր տուրքը թաղական տուրքին հետ մերարերութիւն չունի ամենեւին:

ԱՐԵՎԱԿԱՆ Ա. ԱՂԱ. — Ստեփան Պէյին կարծիքն է եւ կուզէ որ տեղեկագրին մէջ ըստուի թէ Ազգային Ընդհանուր հանգանակութիւնը երկու տեսակ է, մէկը ուղղակի եւ միւսը անուղղակի:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Թաղական խորհրդոց ասհմանած մասնաւոր տուրքն աշտեղեկագրին յայտնած մասնաւոր հանգանակութիւն կը վերաբերի, բայց Թաղական տուրքը մեր մասնաւոր հանգանակութիւնն դուրս է եւ հոս չի կրնար դրուիլ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Ես չեմ առաջարկեր որ Թաղական տուրքը հոս դրուի, բայց երր կը տեսնեմ որ հանգանակութիւնը ընդհանուրի եւ մասնաւորի է բաժնուած, կրնամ հարցնել թէ՝ Թաղական տուրքը ո՞ւր մնաց, Աւստու իրենին կառաջարկեամ որ ըստուի, և Ընդհանուր հանգանակութիւնը երկու տեսակ է»:

ՓԱՆՈՒՍԵԱՆ Կ. ԱՂԱ. — Խնդիրը լուծուած է եւ ընդհանուր բառը պարզապիս աւելցնելու է:

ՄՈՒՊԱՀԱՆՁԵԱՆ Յ. ԱՂԱ. — Ես կը խնդրեմ որ բառի վրայ վէճ չըլլայ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Ամեն բան բառով կը հանչցուի. Ազգին Ընդհանուր տուրքի կանոն կը գնենք կոր, պէտք է որ ընդհանուր ըստնք:

Թաղականք բուկ', բուկ' կը պօռան:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Արգեւոց թաղական տուրքը վերջացնել է մաքերնիդ:

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԱՂԱ. — Ամեննե՛լին, բայց մեր տեղեկագրին թաղական տուրքի հետ վերաբերութիւն չունի:

ԱԶԱԽԵԿԱՆ Ս. ԷՅ.՝ — Տուրքը երկու տեսակ է, ուղղակի եւ անուղղակի, թաղական տուրքը ուրիշ է, զի Սահմանադրամէս ամէն թաղ իր ուէտքը ինք պիտի հոգայ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Ինձ համար այդ երկրորդ յօշուածին մէջէն կամ ազգային բառը վերցնելու է, կամ ընդհանուր բառը աւելցնելու է:

ԱՅՎԱՑԵԱՆ Մ. ԱՂԱ. — Կանոնագրութեան այս տրամադրութիւնն էր հետեւի որ թաղերը երբ կարօտութեան մէջ գտնուին, կերպոնական Մնառուկին դիմեն. ասոր համար որչելու է եւ ազգային ընդհանուր հանգանակութիւն ըստնք է:

ԱՅՐՈՒԶ Ա. ՊԵՏ. — Պարզապէս ազգային հանգանակութիւն ըստով կերպոնական Սընտեկին վերաբերեալ տուրքը չի հասկցուիր. ասոր համար պէտք է որ որոշուի ու ըստուի ազգային ընդհանուր հանգանակութիւն:

Խնդիրը կերպարի եւ Ատենապետ էֆէն-տին տեսնելով որ երկու կողմէն իրենց կարծեացը վրայ կը պետեն, Ատենը վերցնել կառաջարկէ:

Խիստը կը գոյուի ժամը 9¹/₂ ին:

Փոխաւանդապիր

Մ. ՌԱԶԱՑԵԼԻՆ

ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՀԱՅՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ

ՔՈՒԷԱՐԱՌՈՒԹԻՒԽՆ ԵՒ ՔՈՒԷՃՄԱՄԱՐ

ԿՈՉԵԱՆԱԿ ԵԿ ՊԱՎԱՓԱԿԱՆ ԺԱԿԱԼՈՑ

8 Մայիս 1865 | Հայարիս

Այսօր, 8 Մայիս, Դալաթիոյ Ա. Հու-
ստորիչ Եկեղեցւոյ Առողջապահնին մէջ, ի
ներկայութեան Ընդհանուր Ժողովոյ Դիւա-
նին եւ քննիչ կարգեալ անձանց, Կրօնական
եւ Բաղաբական Ժողովականց նորոց կազ-
մութեան համար քուէարկութիւն եւ քուէ-
համար ըլլալով, Հետեւեալ արդիւնքն ե-
րեւան ելաւ.

Թիւ թուից 73

Բացարձակ առաւելութեամբ Ժողովա-
կան ընտրուեցան.

Կրօնական Ժողովոյ համար

		Քուէ	
1. Տ. Սարգիս	Արք-Եպիսկոպոս	44	
2. »	Արիստակիս	Արք-Եպիսկոպոս	60
3. »	Մորիչն	Վրոշ. Գալֆական	61
4. »	Գարեգին	Թաթարեան	44
5. »	Ցովհաննէս	Դալաթիոյ	35
6. »	Իգնատիոս	Միջազգուղի	38
7. »	Դրիգոր	Անձնան	37
8. »	Սուրբիսս	Մայր-Եկեղեց	36
9. »	Երեմիա	Խառնիւղի	33

Քաղաքական Ժողովոյ համար

		Քուէ	
1. Միրիման	Ամիրայ	Փափազեան	52
2. Սարգիս	Եփինտի	Ազարէկեան	45
3. Մերութիչ	»	Ելքիլիչն	43
4. Ցովակիս	Աղայ	Նէվուղեան	39

		Քուէ	
5. Գէորգ	Աղայ	Զարդարեան	36
6. Յակոբ	Եփինտի	Գաղազեան	34

Հետեւարար թէ՛ Կրօնական Ժողովոյ մասցեալ 5 անդամոց եւ թէ՛ Բաղաբական ժողովոյ մասցեալ 44 անդամոց ընտրութեանց համար կրկին քուէարկութիւն եւ քուէհամար ընել պէտք ըլլալով, որոյուեցաւ համեմատական առաւելութիւն տառապաց ցուցակը կրկնապատիկ թուալ զրկել ըսլոր Երևանիսանց եւ խնդրել որ Կրօնական 5 ժողովականց եւ Բաղաբական չէ ժողովականց համար իրենց քուէները կամ անձամբ եւ կամ նամակաւ զրկեն յառաջիկայ Զարեցարթի որ, 12 Մայիս, գարմեալ Հալածիոյ Առողջարարեան:

Կրօնական Ժողովոյ համար

Համեմատական թուե ստացողոց ցուցակը

		Քուէ	
1. Տ. Ցովհաննէս	Վրոշ. Զպուհճեան	32	
2. »	Ցովհաննէս	Աէքեան	31
3. »	Ցովհաննէս	Քչնյ. (փաքր) Մ. Ե.	32
4. »	Մկրտիչ	Խառնիւղի	27
5. »	Բարսեղ	»	27
6. »	Դրիգոր	Մամաթիոյ	26
7. »	Դրիգոր	Պէտրիթաշի	26
8. »	Մարտիրոս	Իւսիկիւտարի	25
9. »	Պաղտասար	»	21
10. »	Աթանաս	Մայր-Եկեղեց	20

Քաղաքական ժողովոյ նամար
Համեմուտական բուռ ստացողաց ցուցակը

		Թուչ
1.	Տօքթէօր	Ռաֆայէլեան
2.	Միմօն	Էֆ.
3.	Յակոբ	Ազա
4.	Յովհաննէս	Ալմանեան
5.	Մանուկ	Մանուկեան
6.	Յարութիւն	Բարամանեան
7.	Ալթուն	Ալթուն-Տիւրին
8.	Աւետիս	Եազմանեան
9.	Միմօն	Պէջ Տատիեան
10.	Նշան	Ազա Նորիկեան
11.	Վահան	Էփ. Վահանեան
12.	Կարապետ	Ազա Փանոսեան
13.	Մկրտիչ	Մինասեան
14.	Միմօն	Նորատունկեան
15.	Յարութիւն	Էփ. Սարաֆեան
16.	Յովհաննէս	Ազա Պայաճեան
17.	Տօքթէօր	Քեաթիսեան
18.	Գրիգոր	Ազա Թորոսեան
19.	Արքահամ	Հարինց
20.	Յովհաննէս	Թագւորեան
21.	Մինեքերիմ	Մանուկեան
22.	Յովհաննէս	Յովհանիկեան
23.	Յովհաննէս	Գարրիէլեան
24.	Թորոս	Գիտակ
25.	Տօքթէօր	Օհանեան
26.	Աւետիս	Ազա Պարտիզանեան
27.	Տիգրան	Էփումիչէկրտան
28.	Գէորգ	Փանոսեան

—

Քուերկուրին եւ բուհնամար

Մնացեալ անդամոց Կրօն. եւ Քաղ. ժողովոց

12 Մայիս 1865. օր Զորեջաբբի

Այսօր, 12 Մայիս, Ընդհանուր ժողովով Դիւտինին եւ որոշեալ քննչաց ներկայութեամբ Կրօնական եւ Բաղաքական ժողովով մնացորդ անդամներուն քուէարկութիւնն եւ քուէհամարը կատարուեցաւ հա-

մեմատական առաւելութեամբ, Ղալաթիոյ Ասրհարդարներին մէջ :

Այս կրկին քուէարկութեան եւ քուէհամարի գործողութիւնը հետեւեալ արդիւթըն ունեցաւ :

Թիւ բուկից 76

Առաւելագոյն բուռ ստացան

Կրօնական ժողովոյ նամար

1.	Տօքհաննէս	Վլոր. Զարուքնեան
2.	Գրիգոր	Բհնյ. Սամաթիոյ
3.	Գրիգոր	Պէջիկլաշի
3.	Յովհաննէս	Մայր-Եկեղեցւոյ
5.	Մկրտիչ	Եազմագիւղի

Քաղաքական ժողովոյ նամար

1.	Տօքթէօր	Ռաֆայէլեան
2.	Միմօն	Էֆ. Մաքսուտեան
3.	Թորոս	Պէջ Գիւակ
4.	Յովհաննէս	Ալզա Ալզանեան
5.	Յակոբ	Միմօնեան
6.	Ալթուն	Ալթուն-Տիւրին
7.	Յովհաննէս	Պայաճեան
8.	Յարութիւն	Բարամանեան
9.	Նշան	Նորիկեան
10.	Յարութիւն	Էփ. Սարաֆեան
11.	Յովհաննէս	Թագւորեան
12.	Միմօն	Գիտակ
13.	Աւետիս	Ազա Պարտիզանեան
14.	Մինեքերիմ	Մանուկեան

—

Հետեւարար վերոգրեալ 5 Եկեղեցականները Կրօնական ժողովոյն եւ 14 Աշխարհականները Բաղաքական ժողովոյն անդամ հրատարակուեցան եւ ընտրական գործութիւնները վերջացան իրիկուան ժամը 40^{1/2} ին :

100

101

102

103

104

105

106

107

108

109

110

111

112

113

114

115

116

117

118

119

120

121

122

123

124

125

126

127

128

129

130

131

132

133

134

135

136

137

138

139

140

141

142

143

144

145

146

147

148

149

150

151

152

153

154

155

156

157

158

159

160

161

162

163

164

165

166

167

168

169

170

171

172

173

174

175

176

177

178

179

180

181

182

183

184

185

186

187

188

189

190

191

192

193

194

195

196

197

198

199

200

201

202

203

204

205

206

207

208

209

210

211

212

213

214

215

216

217

218

219

220

221

222

223

224

225

226

227

228

229

230

231

232

233

234

235

236

237

238

239

240

241

242

243

244

245

246

247

248

249

250

251

252

253

254

255

256

257

258

259

260

261

262

263

264

265

266

267

268

269

270

271

272

273

274

275

276

277

278

279

280

281

282

283

284

285

286

287

288

289

290

291

292

293

294

295

296

297

298

299

300

301

302

303

304

305

306

307

308

309

310

311

312

313

314

315

316

317

318

319

320

321

322

323

324

325

326

327

328

329

330

331

332

333

334

335

336

337

338

339

340

341

342

343

344

345

346

347

348

349

350

351

352

353

354

355

356

357

358

359

360

361

362

363

364

365

366

367

368

369

370

371

372

373

374

375

376

377

378

379

380

381

382

383

384

385

386

387

388

389

390

391

392

393

394

395

396

397

398

399

400

401

402

403

404

405

406

407

408

409

410

411

412

413

414

415

416

417

418

419

420

421

422

423

424

425

426

427

428

429

430

431

432

433

434

435

436

437

438

439

440

441

442

443

444

445

446

447

448

449

450

451

452

453

454

455

456

457

458

459

460

461

462

463

464

465

466

467

468

469

470

471

472

473

474

475

476

477

478

479

480

481

482

483

484

485

486

487

488

489

490

491

492

493

494

495

496

497

498

499

500

501

502

503

504

505

506

507

508

509

510

511

512

513

514

515

516

517

518

519

520

521

522

523

524

525

526

527

528

529

530

531

532

533

534

535

536

537

538

539

540

541

542

543

544

545

546

547

548

549

550

551

552

553

554

555

556

557

558

559

560

561

562

563

564

565

566

567

568

569

570

571

572

573

574

575

576

577

578

579

580

581

582

583

584

585

586

587

588

589

590

591

592

593

594

595

596

597

598

599

600

601

602

603

604

605

606

607

608

609

610

611

612

613

614

615

616

617

618

619

620

621

622

623

624

625

626

627

628

629

630

631

632

633

634

635

636

637

638

639

640

641

642

643

644

645

646

647

648

649

650

651

652

653

654

655

656

657

658

659

660

661

662

663

664

665

666

667

668

669

660

661

662

663

664

665

666

667

668

669

670

671

672

673

674

675

676

677

678

679

680

681

682

683

684

685

686

687

688

689

690

691

692

693

694

695

696

697

698

699

700

701

702

703

704

705

706

707

708

709

710

711

712

713

714

715

716

717

718

719

720

721

722

723

724

725

726

727

728

729

720

721

722

723

724

725

726

727

728

729

730

731

732

733

734

735

736

737

738

739

730

731

732

733

734

735

736

737

738

739

740

741

742

743

744

745

746

747

748

749

740

741

742

743

744

745

746

747

748

749

750

751

752

753

754

755

756

757

758

759

750

751

752

753

754

755

756

757

758

759

760

761

762

763

764

765

766

767

768

769

760

761

762

763

764

765

766

767

768

769

770

771

772

773

774

775

776

777

778

779

770

771

772

773

774

775

776

777

778

779

780

781

782

783

784

785

786

787

788

789

780

781

782

783

784

785

786

787

788

789

790

791

792

793

794

795

796

797

798

799

790

791

792

793

794

795

796

797

798

799

800

801

802

803

804

805

806

807

808

809

800

801

802

803

804

805

806

807

808

809

810

811

812

813

814

815

816

817

818

819

810

811

812

813

814

815

816

817

818

819

820

821

822

823

824

825

826

827

828

829

820

821

822

823

824

825

826

827

828

829

830

831

832

833

834

835

836

837

838

839

830

831

832

833

834

835

836

837

838

839

840

841

842

843

844

845

846

847

848

849

840

841

842

843

844

845

846

847

848

849

850

851

852

853

854

855

856

857

858

859

850

851

852

853

854

855

856

857

858

859

860

861

862

863

864

865

866

867

868

869

860

861

862

863

864

865

866

867

868

869

870

871

872

873

874

875

876

877

878

879

870

871

872

873

874

875

876

877

878

879

880

881

882

883

884

885

886

887

888

889

880

881

882

883

884

885

886

887

888

889

890

891

892

893

894

895

896

897

898

899

890

891

892

893

894

895

896

897

898

899

900

901

902

903

904

905

906

907

908

909

900

901

902

903

904

905

906

907

908

909

910

911

912

913

914

915

916

917

918

919

910

911

912

913

914

915

916

917

918

919

920

921

922

923

924

925

926

927

928

929

920

921

922

923

924

925

926

927

928

929

930

931

932

933

934

935

936

937

938

939

930

931

932

933

934

935

936

937

938

939

940

941

942

943

944

945

946

947

948

949

940

941

942

943

944

945

946

947

948

949

950

951

952

953

954

955

956

957

958

959

950

951

952

953

954

955

956

957

958

959

960

961

962

963

964

965

966

967

968

969

960

961

962

963

964

965

966

967

968

969

970

971

972

973

974

975

976

977

978

979

970

971

972

973

974

975

976

977

978

979

980

981

982

983

984

985

986

987

988

989

980

981

982

983

984

985

986

987

988

989

990

991

992

993

994

995

996

997

998

999

990

991

992

993

994

995

996

997

998

999

1000

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ԺԵ.

21 ՄԱՅԻՍ 1865

(ՓՈԽ. ԱՏԵՆԱՊԵՏ)

ՆԱՀԱԳԵՑ ԷՖԷՆՑԻ ՌՈՒՍԻՆԵԱՆ

(Ներկայ Երեսիոյանը 73)

Առեանը կը բացուի ժամը 7ին ի ներկայութեան 73 Երեսփոխանաց :

1

Գործողութեան չափուած , ԳՐԱՍԵՐԾԱՆ
ԳԱՐԻԿԱ ԱՂԱՋ Սրբազն Նախագահէն ար-
տօնութիւն առնելով , Ընդհանուր Ժողովոյ
Ներկայ վիճակին վրայ բազմականաց ուշա-
դրութիւնը կը հրաւիրէ , եւ 71 թիւը մե-
ծագոյն մասն համարելով , օրին աւոր նիստեր
ունենալու գժուարութիւններն եւ գժուա-
րութեանց պատճառները յայտնելով կառա-
ջարիէ որ ներկայ նատի մէջ , ամէն բանէ ա-
ռաջ մտածուի միջոց մը գտնել , անանկ որ
առանց 71ի սպասելու Ժողովս օրինաւոր նիս-
տեր կարենայ ունենալ եւ ազդային իրաց
այս գժուարդ կացութեանը դարձան տարուի :

ՍԵՐՈՎԲԵ ԷՖԵՆՏ ՎԻԶԵՆԵԱՆ խօսք
կանէ եւ Երեսփոխանական Ժողովոյ արդի
վիճակին պատճառներն են , կըսէ , Երեսփո-
խանաց ոմանց մահը , ոմանց Մայրաքաղաքէս
հետի գտնուիլը , ոմանց բնա՛ւ չի գալը , եւ
մասաւանդ , կըսէ , Դաւառական Երեսփոխա-
նաց ընտրութեան մինչեւ ցարդ յապաղումը :

ԱԵՐՎԻՀԵՆ էֆէնտի այս զարուղի ըն-
թացքին առաջքն առնելու համար երեք
միջոց կառաջարկէ , որոց վրայ ի վերջոյ խօսիլ
կը խօստանայ :

2

Նախընթաց երկու ատենագրութիւննե-
րէն առաջինը , այսինքն՝ Ապրիլ 23 ի ատե-
նագրութիւնը կը կարդացուի :

ԱԵՐՎԻՀԵՆ էն . — Այդ նիստին մէջ ա-
ռանց մեծագոյն մասի վիճարենութիւն եւ
որոշումներ եղեր են . թէ որ մէծ մաս ու-
նինք այսօր , պէտք է որ նոյն որոշումները
քուէի գրուին եւ հաստատուին . բայց ատե-
նագրութիւնը չկրնար գուէի գրուիլ , որով-
հետեւ մեծագոյն մասն չեղած ատենագրու-
թիւն չի կրնար ըլլալ , միայն թէ այն անբա-
ւական նիստին մէջ եղածները Ատենապետը
պէտք է համառօտէ :

ԱՏԵՆԱՊԵՏ . — Ատենագրութիւնը ըն-
դունելը մէջի որոշումը ընդունել ըստ է՛ :

առողջ նորէն յօդուած առ յօդուած պիտի
կարդացուին եւ գարձեալ այսպէս կըլլար
Ձեր Ատենապետութեան օրովը, Մէրժիչն է-
թէնտի:

Սէրվիշէն էֆ. — Իմ Ատենապետու-
թեան օրով այսպէս ըլլալը չեմ յիշեր, բայց
ինձ այնպէս կերեւայ որ օրինաւոր չնդած
նիստի մը մէջ խմբագրուած ատենագրու-
թիւնը ընդհանուր ժողովինը չէ:

Նէրվուազ Յ. ԱՂԱ. — (Առ. Ս. Նախա-
զանն) Սրբազն Հայր, այսոր հազիւ մեծա-
գոյն մասն ունեցանք, եւ ահաւասիկ առան-
ձին խօսակցութիւններ սկսան եւ կարեւոր
գործերը եւս կը մնան. ասիկայ ապօրինա-
ւոր է:

Սէրվիշէն էֆ. — Մեր խօսակցութիւնը
մեր անձնական գործոց վրայ չէ, առողջ ալ
կարեւոր գործեր են:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Յօվակիմ ազան օրինա-
ւորութիւն կը մնառէ, բայց նոյն ինքն ապօ-
րինաւորութեան մէջ կը գտնուի առանց
խօսք ուզելու խօսելովը:

Սէրվիշէն էֆ. — Ինձ համար անտեղի
է թերի նիստի մը ատենագրութիւնը կար-
դալ եւ առանց քննութեան վաւերացնելը:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Մէկ բառով կը պատաս-
խանեմ: Թերի նիստի մը ատենագրութիւնը
կարդայն ու ընդունիլը վերջնական որոշումն
տու ըսել չէ եւ այս Ընդհանուր ժողովը
ատենագրութիւնը կրնայ ընդունիլ, վերջ-
նական չէ ըսելով:

Սէրվիշէն էֆ. — Ասիկայ Ընդհանուր
ժողովին ատենագրութիւնը չէ, Յանձնաժո-
ղով մ'ալ նոյնը կրնար ըսել. ասոր համար
այս դրութիւնը անտեղի է կըսեմ:

ՆԻԿԵՆԿԱՆ Ա. ԱՂԱ. — Ատենագրու-
թիւնը ամէն անգամ կարդացուած է՛ եւ կը
կարդացուի, եւ քուէ ուզելը ուրիշ պատ-
ճառի համար չէ եթէ ոչ գիտնալ թէ արդ-
եօք Ատենագրութիւնը ամէն բան հաւատարմաւ-
թեամբ գրա՞ծ է:

Ատենագրութիւնը էֆինտի քուէ կը դնէ ա-
տենագրութիւնը որ մեծագոյն մասամբ կըն-
դունուի:

Մէրժիչն էֆինտի այս քուէարկութեան
դէմ կը բողոքի ապօրինաւոր է ըսելով, եւ
իւր առաջարկութեան համեմատ իւր բողոք
ալ կը յիշուի ատենագրութեան մէջ:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Ապրիլ ՅՈՒ վերջի նիստի
ատենագրութիւնն ալ կայ ո: պէտք է կար-
դացուի: Բայց կը ատենեմ որ ժողովը արա-
մագրութիւն չի ցուցնէր զանի լսելու, ասի-
կայ անկանոն ընթացք մ'է սրուն դլուխը
գտնուիլ չեմ ուզեր:

ՍՈՒԽԱՑՄԱՃԱՆԱ Յ. ԱՂԱ. — Թող այդ
ատենագրութիւնը առաջիկայ նիստին մնայ,
եւ ասիպարական գործերնու նոյնինք:

Սէրվիշէն էֆ. — Առանց ատենագրու-
թիւնը կարդալու գործ տեսնելը կատուա-
ւորութեան դէմ չէ, եթէ աստաքոյ կարգի
ստիպուական գործեր կան, անմիջապէս
գործի կուսուի, միայն Ատենագրութ համա-
ռօտի կը յայտնէ այն թերի նիստերու մէջ
տեսնուած գործերը:

Հոս Երազան Նախագահն եւ Տատեան
Յովհաննէ Պէյը կը խնդրեն որ այս երկրորդ
ատենագրութիւնը ուրիշ նիստի մէջ կար-
դացուի եւ հիմա կարեւոր խնդրոց քննու-
թիւնը սկսի:

Ժողովը կընդունի այս առաջարկութիւ-
նը եւ կորոշէ որ անմիջապէս ներկայ վիճա-
կին խնդրիը յուզուի: Աւատի Մէրժիչն է-
ֆինտի, բազմականաց առաջարկութեամբը
կը կրկնէ իր առաջարկած միջոցները:

3

ՍԵՐԳԱԿԵՆ էա. — Հաստ որում Պօլսոյ 400 նրեսփոխանաց մէկ քանին մեռած, մէկ քանին հեռու տեղեր գացած եւ մէկ քանին աւ առաջին նիստէն ի վեր բնաւ շնչն եկած, անանկ որ Պօլսոյ նրեսփոխաներէն հազին 80 հաստ կրնանք գտնել, եւ այս 80էն միշտ 71 գտնելը խիստ դժուար է, եւ 71ը մեծ մասն համարելով օրինաւոր նիստ շինար ըլլալուն համար ազգային գործերը մեծ վը նաևներ կը կրն, ասոր համար երեք միջոց առաջարկեցի:

Ա. — Գաւառական 40 նրեսփոխաները առաջամ մէջդիք թողով, Ընդհանուր ժողովը 400 հոգիէ մինակ բազկանաց եւ հարիւրին մեծագոյն մասովը օրինաւոր նիստ ըլլայ եւ ասրկայ հանրագրով մը Բարձրագոյն Դրան իմացնել եւ հաճութիւնը առնելու է:

Բ. — Ընդհանուր ժողովոյ անդամոց թիւը 140 պահէլ միշտ եւ Գաւառական նրեսփոխանաց թիւը 20ի իջեցնել, Պօլսոյ նրեսփոխանաց թիւը 120ի վերածելով, եւ ինչպէս որ մատեր Պօլսոյ նրեսփոխանաց մէկ հինգերորդ մասին համար քուէարկութիւն պատի ըլլայ, ընորելեաց թիւին վրայ 20 աւելցնելու է. Կարճ ըստելով՝ Գաւառական նրեսփոխանաց թիւը 20, եւ Պօլսոյ նրեսփոխանաց թիւը 120 ըլլայ եւ այն ատեն 71ը միշտ մեծագոյն մասն համարելով, օրինաւոր նիստ ընելն կարելի է:

Գ. — Գաւառական նրեսփոխանաց թիւը միշտ 40 պահէլ, բայց ըստ որում այս ընտրութեանց յապաղումէն Ազգային գործերը ետ կը մանակ կոր, կառաջարկեմ որ Ընդհանուր ժողովը իր մէջէն եօթիւ հոգիով թանձնաժողով մը կազմէ, եւ խնդրաց կարգն անոր յանձնելով լինզոր իշխանութիւն տայ իրեն գործերը տեսնելու առաջամանակեայ կերպով, մինչեւ Գաւառական նրեսփոխանաց ընտրութիւնը:

ՄԱՐԿՈՍԱՆ Կ. ԷՅ. — Սէրվիչէն էֆէնտիի երեք առաջարկութեանցը վրայ քանի մը դիտողութիւններ ունիմ: Ապա շարրորդ միջոց մը պիտի առաջարկեմ իմ կողմէս:

Նախ կառաջարկէ որ Գաւառական 40 նրեսփոխաները զեղչուին, Ասիկայ Գաւառարենակ Հայոց մեծ զրկանք մ'է, որուն դէմ ամէն կողմէ բողոք պիտի ըլլայ, Նրկորդ, կառաջարկէ որ Գաւառական 40 նրեսփոխանաց թիւը 20ի իջեցնենք: Այս փոփոխութիւնը ընելու ամենեւին հարկ շինայ, քանի որ 40ին ընտրութիւնը ընելու որչափ դժուարութիւն որ կայնէ, 20ի ընտրութեան ալ նոյն դժուարութիւնը կայ: Գալով երրորդ առաջարկութեան, ինձ ծանր կուգայ Ընդհանուր ժողովոյ պաշտօնը 7 հոգիի յանձնելը: Երբեմն Պօլսոյ նրեսփոխանաց մեծագոյն մասովը օրինաւոր նիստ ընելու կընդդիմանար Սէրվիչէն էֆէնտիին արդեօք այսօր այդ 7 հոգին 51էն վկ՞ո՞ր կը սեաէ:

Իմ ըորորդ առաջարկութիւնն աս է: « Միշտ Գաւառական նրեսփոխանաց ընտրութիւնը, Պօլսոյ նրեսփոխանաց մեծագոյն մասովը, այսինքն 51 հոգիով նիստ ընել: » :

ՆԵՎՐՈՒԹ Ա. ԱՂԱ. — Մարկոսան էֆէնտիին ըստածը արդէն շատերն ըսին, պէտք է այս շարրորդ առաջարկութիւնը ընդունինք եւ թ. Դրան վաւերացնել տանք:

ՓԱՌՈՍԱՆ Կ. ԱՂԱ. — Սէրվիչէն էֆէնտիին առաջին եւ երկրորդ առաջարկութեանցը դէմ կը բողոքեմ, որ զրկանք մ'չ գաւառարենակ հայոց:

ՈՒՄԷՏ Գ. ԱՂԱ. — Սէրվիչէն եւ Մարկոսան էֆէնտիիներու առաջարկութիւնները զատ զատ քուէի դրուի եւ ըննայ:

ՍԵՐԳԱԿԵՆ ԷՅ. — Քուէի չի դրած կը յայտնեմ որ Մարկոսան էֆէնտիի առաջարկութիւնը՝ այսինքն 51 հոգիով օրինա-

ւոր նիստ ընելը՝ գործը օրինաւորութենէն կը հանէ, Կառավարութիւնն ալ կրնայ ասոր ընդդիմոնաւ, գործեալ ասիկայ բողոքի եւ կուռի գուռ բանալ է, Ընդհանուր ժողովոյ պարուքն է օրինաւորութեան մէջ մնալ եւ Սահմանադրութենէն չի չեղիլ, քանի որ իմ առաջարկութիւնները օրինաւորութենէն դուրս չեն, նախ առաջամանակեայ կերպով ըլլալուն եւ երկրորդ՝ Ընդհանուր ժողովոյ մեծագոյն մասը միշտ 71 պահելուն:

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՅ. — Աչնվիշէն էֆէն-տին օրինաւորութիւն չի գտնար 51 հոգիով նիստ ընելուն, երբ ինքը օրինաւորութիւն կենթարդէ Ընդհանուրին զործերը եօթը հոգիէ բաղկացեալ յանձնաժողովի մը յանձնելը:

ԱՐԴՎԻԶԵՆ ԷՅ. — Ազգային բոլոր գործ համար Ընդհանուր ժողովը պատասխանառու է Աստուծոյ եւ Ազգին առջեւ, բայց Ընդհանուր ժողովը ամէն գործերը ինք չի առենար, այլ իւր կողմէ յանձնաժողովներ կազմած է ազգային գործերը անօրինելու համար, ինչպէս են՝ կրօնական եւ Քաղաքական ժողովները, որոց ըրած անօրինութիւնները միշտ օրինաւոր եւ ընդունելի դատուած են, մի եւ նոյն բանն է եթէ Ընդհանուր ժողովը իր գործերը եօթը հոգիէ բաղկացեալ յանձնաժողովի մը յանձնէ, հոս օրինաւորութեան դէմ բնաւ բան մը չիկայ:

ԱՐԵՐՈՒՆԻ Տ. ԳԵՐԻԴ ՔՅՅ. — Հաւուած է մի՞ արդեօք որ խօսք մը առանց պատասխանի մնայ եւ չէ մի՞ որ մէկ կողմէն խօսուելով եւ միւս կողմէն պատասխանուելով ժամանակա:

ՖՐԵՆԱԿԵԱՆ Ա. ԱՂԱՅ — Մեծ մաս չի գտնուած ասենք զործ չափնուիր, քանի որ այսօր մեծագոյն մաս կայ, ի՞նչ հարկ կայ եօթը հոգիէ յանձնաժողովի մը կազմել կամ 51ը մեծագոյն մասն համարիլ:

ՆԵՐԱՌՈՒԶ Տ. ԱՂԱՅ — Երկու առաջարկութիւն կայ հոս, մէկը Սէրգիէչն էֆէնուի առաջարկութիւնը, միւսը Մարկոսեան էֆէնուի առաջարկութիւնը, որոց երկուքն ալ յանձնաժողով մը կը ներկայացնեն մէկը 7 հոգիէ բաղկացեալ եւ միւսը 51 հոգիէ կը մնայ զինուալ թէ եթէ 51 հոգի բան մը որոշն նէ, վերջնական որոշում պիտի սեղուի:

ՍԵՐԱԿԻՉԵՆ ԷՅ. — Կը ցաւիմ որ խօսքս ամեննեւին չէ հասկուէր, երբ Յանձնաժողով կըսենք, կիմանամ որ Ընդհանուր ժողովը այդ Յանձնաժողովին իւր զօր իշխանութիւնն կուտայ տնօրինութիւններ, ընեւու եւ անօր որոշումները վերջնական են: Ես 7 հոգիէ յանձնաժողով մը առաջարկուեցի, վասն զի 7 հոգի ժողուածութիւնն է եւ ասով մէկը մը իրաւունքը ընենք բանաբարէր եւ օրինաւորութիւնն դէմ չէ, վասն զի Ընդհանուր ժողովը ազատ է իր գործերը յանձնաժողովի մը յանձնել, բայց 51ը մեծագոյն մաս սեպէլ 100ը յանձնաժողով մը համարել ըստէ է եւ ասով չընտրուած Երեսոփոխանաց իրաւունքները կը բանաբարուին:

ԱՏԵԽՆԱ Ց. ՊԵՏ. — ԲԱՆԻ. ՔՈՆԻ.

ԱՂԱՍԻԿԻԿԱՆ Ա. ԷՅ. — Պէտք է այս երկու առաջարկութիւնները գրուին եւ ապա քուէի զրուին:

ԱՐԵՐՈՒՆԿԵԱՆ Ա. ԱՂԱՅ — Ազգին գործերը 7 համ 20 հոգիին չեն յանձնուիր, Սահմանադրութեան դէմ է:

ԵՐԵՍՈՓՈԽԱԿԱՆ Ա. ԱՂԱՅ — Պօլոյ 100 Երեսոփոխանենքն կան որ մեռած են, որ մէկն գուրան են, եւ կան ալ որ բնաւ ժողովն չեն ներկայացած: Բանի որ կիմա Երեսոփոխանաց մէկ հինգերու 7 մասին ընտրութիւնը պիտի ըլլայ, այս անձանց տեղի ալ նոր ընտրութիւններ ընելու է եւ երբ Պօլ-

այ նրեսփոխանաց թիւը 100ի լրանայ, անշտաց 71 հոգիով այն առեն կրնանք նիստ ընել:

ԱԽՋՄԱԿԱՆՔ — Քուէ՛, քուէ՛:

Առենապետ էֆէնտի քուէ՛ի կը դէնէ Սէրմիչէն էֆէնտի երեք առաջարիութիւնները: Ժողովը ընդունիր զանոնք:

Մարկոսեան Գրիգոր էֆէնտի առաջարիութիւնը, այսինքն և 51 նորուու օրինաւոր նիստ ընկը միայն առաջանակիայ կերպով: Քուէ՛ի կը դրուի եւ կընդունուի մեծագոյն մասով:

ՍԵՐՎԱՉԵՆ էն. — Այս որոշումը օրինաւորութիւնն դէմ է, Բ. Դուռն ալ ասիկայ չընդունիր, ասոր դէմ կը բաղդիմ եւ կառաջարկեմ որ իմ բողոքս արձանագրուի:

4

Այս միջոյին քառորդ մը հանգիստ կը տրուի երեսփոխանաց: — Ենուոյ Առենանց մերաբացուելով, կրօնական ու Քաղաքական ժաղավորութիւնը առեղեկաբերը կը կարդացուին եւ առանց դիտողութեան կընդունուի:

Նորընտիր Ժողովականաց կողմէն նկած նամակները Դիւանը աչքէ աշնենքը կը տեսնէ որ կարծական Ժողովէն կը հրաժարին Տ. Սարգսն Արքականիութուու եւ Տ. Սուքիսան Պահ. Մայր Եկեղեցեայ: Բայց պահ մը եւոքը Սրբազն Նախագահին եւ բազմաթիւ նրեսփանաց թախանձնանացը զիջանելով հրաժարականը եւս կառնու Տ. Սարգսն Սրբազնը, նոյնպէս կը խոստանայ որ Տ. Սուքիսան Պահանային ալ եւս առեռւ տայ իւր հրաժարականը:

Քաղաքական Ժողովէն գրով կը հրաժարին Սէրմիչէն էֆէնտի, Միրիման Ամբրայ Փափազեան, Տօքէք Ռափայէլեան, Միմն

էֆէնտի Մաքսուտեան, Նշան Աղա Նորիկեան, Յարութիւն Աղա Գագամանեան, Աւետիսիս Աղա Պարտիզանեան եւ Անենեքրիմ Աղա Մանուկեան:

ԶԱՐԴԱՐԵԱՆ Գ. ԱՂԱ — Բանի որ պաշտօնական կերպի ընտրութիւննիս մեզ ծանուցուած չէ, ինչպէս կրնայ հրաժարական տրուիլ: Եթէ պաշտօնական կերպով ընտրուած ըլլալս գիտեայի, պատրաստ էի հրաժարակելու եւ ահաւասիկ հրաժարակս կուտամ:

ԳԱԽԱԿ Թ. Պէտ. — Ես ալ կը հրաժարիմ Բաղաբաշան Ժողովոյ անդամակցութենէն:

Ս. ԿԱՅԱ ԱԼՀ. — Այս հրաժարելոց համար ի՞նչ տնօքէնութիւն պիտի ընէ Ժողովք:

ՆԵՎՐՈՒԹԵՆ Յ. ԱՂԱ — Երր հրաժարելոց թիւը 10ի կը հասնի, ի հարկէ պատճառ մը կայ. Կը փափաքէի նախ այս պատճառը գիտնալ եւ ապա հրաժարիլ:

ՍԵՐՎԱՉԵՆ էն. — Նամակները չի կարգացուեցան, հրաժարական տուողները կը ընան օրինաւոր պատճառներ ունենալ: Նէլլուզ Յովհիմ ազան կ սպասէ որ ուրիշները պատճառնին յայտնեն եւ ապա ինքը իր որոշումը ընէ: Իմ հրաժարականիս պատճառը գրով մէջ իմացուցած եմ, իմ գործերս ծանր են եւ ժամանակ չընիմ եւ երրենք ինգհանուր Ժողովոյ Առենապետութենէն ալ այս պատճառաւ հրաժարեցայ: Քաղաքական Ժողովոյ զործը աւելի ժանր է, ինչպէս կարելի է որ կարենամ յանձն առնել, ձեռքիս եկած ազգօգուու ծառայութիւնները չեմ պահապար, բայց այս պաշտօնը յանձն առնելու համար նիւթապէս ժամանակ չըսնիմ: Ազգային գործերը խիստ ծանր վիճակի մէջ են եւ այս վիճակին դրաման տանելու համար անանկ ժողով մը կազմելու է արուն անդամները բալորն ալ համամիտ ըլլան:

այս նպատակաւ էր որ ասկէ առաջ ընդհանուր ժողովոյ առաջարկեցի որ իր մէջն իր վատահութիւնը վայելող մէկը ընտրէ եւ անոր պաշտօն այս Քաղաքական ժողովոյ ընտրեաց ցանկ մը պատրաստել համամիտ անձերէ ։ Ժողովդ իմ այս առաջարկութիւնն ընդունեց այն առեն, ասիկայ անվատահութեան նշան մէկ եւ ազգային գործոց մէջ այս անվատահութիւնը բնութիւն եղեր է ։ Ժամանակաւ Գերագոյն ժողով մը կար որուն կնիքը երեք կտորէ էր եւ զատ զատ անձանց քոլ ։ Ըսել է ժողովյան մէջ մէկ հոգի շէին գտնար վատահութեան արժանիք ։

ԱՏԵՆԱՊԵՏ . — Ամեն հրաժարագրերու մէջ ալ զրազմունք պատճառ բերուած է, ուրեմն անզրադ մարդիկ փետուելու է ։

ՆԵՎՐՈՒԱ Յ. ԱՂԱ . — Սէրվիչն էֆէն-տիին սա վերջին խօսքին նայելով, կերեւայ որ իր հրաժեշտի պատճառներէն մէկն ալ նորընտիր ժողովականաց համամիտ շըլլալէն անհամաժայնութիւն ծագելու վախոն է ։

ՍԵՐՎԱՇԵՆ ԷՅ . — Իմ յայտնած կարծիքը ներկայ ժողովին համար չէ, այս կարծիքը ասկէ առաջ եղած ընտրութեանց ժամանակը յայտնեցի ։ Եթէ նէվրուզ թովակիմ աղան զիս կը մանձնայ, զիսնալու է որ ազդային գործոց մէջ անձնական նկատմունք չունիմ, զիսէ նաև որ նորընտիր ժողովականաց շատին խիստ ազէկ կրնամ համաժայնիլ ։

ՄԻԱՅԵԿԱՆ Վարդերէս եւ ՌԱՄՈ ՊէՆ . Պատ Աղաները կը յայտնեն որ ասկէ առջի Քաղաքական ժողովոյ ընտրութեան ժամանակը որոշուեցաւ որ հրաժարական չի պիտի ընդունուի, ինչպէս հիմա հրաժարական ընդունելու կերպ ։

ԽՈՐԱՑՈՒՆԿԵԱՆ Ս. ԱՂԱ . — Սէրվիչն էֆէնտիին առաջարկը Սահմանադրութեան գէմ է, մէկ հոգի մը ընտրելեաց ցանկ

պատրաստէ եւ ընտրութիւնը պեսոր հետեւ ելով ըլլայ, ասիկայ ներելի չէ ։

ՍԵՐՎԱՇԵՆ ԷՅ . — Նորատունկեան Սիմօնիկ աղան կարծեմ կատարելասպէս համոզուած չէ իմ առաջարկութեան Սահմանադրութեան գէմ ըլլալուն եւ միայն խօսելու փափաքն է որ այսպէս ըսել կուտայ իրեն ։

ՄԻԱՅԵԿԱՆ Մ. ԷՅ . — Սէրվիչն էֆէնտիին առաջարկածը խիստ Սահմանադրական է, երբ Ընդհանուր ժողովը իր վատահութեան արժանի մէկուն ձեռօքը ընտրելաց ցանկ մը պատրաստել կուտայ եւ այն ցանկին վրայ քուէարկութիւն կընէ, ըսել էր վատահութեանը արժանի անձանց վրայ քուէ կուտայ ։

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՅ . — Այս խօսուած խօսքերը չատ օրինաւոր են, բայց նախ պէտք է դիտնալ թէ այս եղած ընտրութիւնները օրինա՞որ են, ուստի եղած ընտրութիւնները ժողովը հաստատելու է ։

ԱՏԵՆԱՊԵՏ . — Եթէ Մարկոսեան է Փէնտիփն ներկայ էր, լսեց անչուշու որ ընտրութեանց անցելագրերը կարդացուելէն ետքը ժողովին հարցուցի թէ՝ դիտողութիւն ունի՞, ժողովը գիտազութիւն շըրաւ եւ հետեւարար ընտրութիւնները օրինաւոր սեպեց եւ վաւերացուց ։ Հիմա խնդիրը հրաժարողաց վրայ է ։

ՍԵՐՎԱՇԵՆ ԷՅ . — Ես ընտրութեանց վրայ դիտողութիւն շունիմ, միայն անձնական զրազմունքը չի ներելուն պատճառու է որ կը հրաժարամի, միանգամայն ընտրելեաց ցանկին վրայ ասկէ առաջ յայտնակարծիք կը կրկնեմ, որպէս զի անհամաժայնութեան տեղի չի տրուի ։

ԱՂԱԱԲԵԿԱՆ Ս. ԷՅ . — Եթէ հրաժարեցաց թիւը տասն եւ մէկի կամ տասներկուքի հասնի, այն առեն համոզելը աւելորդ

է, քանի որ հիմա այս թիւը չէ հասած, ժողովը ջանալու է հրաժարեալները համոզելու, եթէ չի յաջողի եւ նորէն քուէարկութիւն ընել հարկ ըլլայ, այն առան Աէրվիշէն է-ֆէնտիի առաջարկութիւնը ի գործ դնել կառաջարկեմ:

ՆԵՐՐՈՒԹ Յ. ԱՂԱ. — Կարծես թէ Սահմանադրութեան վերաբննութեան սկսանը այսօր, եւ Քաղաքական ժողովը ընտրութեան համար նոր կանոններ կառաջարկուի: Հստ Սահմանադրութեան ամէն անհատ առ Ազգն պարտաւորութեան ունի, ասի անձնուիրութեան գործ մ'է: Ռևոլտ կառաջարկեմ որ Արքազան նախագահը բռոր հըրաժարեալները գրով հրաւիրէ եւ համոզէ, առաջայս չունիմ որ այս միջոցով հրաժարելոց թիւը պիտի պահի:

Ս. ՆԱԽԱԳԱՀ. — Այդ առաջարկած մի ջացնիդ երկար ժամանակի կարօտ է, Ազգին գործերը երկու վրայ մնացեր են, սպասելու ժամանակ շիկայ: պէտք է ժողովը այսօր հրաժարեալները համոզելու աշխատի:

Նոյն կարծիքը կը պաշտառանէ Մուպահեանեան Յակոբ ազան, բայց Սարուխանեան Յարութիւն ազան նէրվուզ Յովակիմ ազային կարծիքէն է եւ կուզէ որ Ս. Պատրիարքը հրաժարեալները հրաւիրէ եւ համոզէ:

ԱՅԵՒԱԿԱՅԵՍ — թէ որ ուրիշ առաջարկութիւն ընող չկայ, Աէրվիշէն էֆէնտիի առաջարկութիւնը քուէի կը դնեմ:

ԱԷՐՎԻՇԵՆ ԵՅ. — Ես իմ հրաժարականէն զատ ուրիշ առաջարկութիւն մը չեմ ըրած:

ՍՈՒՊԱՀԵԱՋԵԱՆ Յ. ԱՂԱ. — Կառաջարկեմ որ ժողովը ջանայ հրաժարեալները համոզելու եւ Աէրվիշէն էֆէնտիի առաջարկութիւնը Սահմանադրութեան վերաբննութեան ժամանակին մնայ:

ՄԻԱԱԲԵԱՆ Վ. ԱՂԱ. — Եթէ Աէրվիշէն էֆէնտիին ետ առնէ իր հրաժարականը, միւս հրաժարեալներն ալ նոյնը կը ընեն:

ԱԵՐՎԻՇԵՆ ԵՅ. — Հրաժարականիս վըրայ կը պնդեմ:

ՖՐԵՆԿԵԱՆ Վ. ԱՂԱ. — Աէրվիշէն էֆէնտիի իրը բժիշկ հիւանդաց այցելութիւնը ընկըու պարտաւոր է: համարենք թէ Վարչութեան մարմինն ալ այսօր ժանր հիւանդացութեամբ կը տագնապի եւ իրեն նման ճարտար բժիշկի մը խնամոց կը կարստի: ուստի յանուն այս բարյացով հիւանդին կը խնդրինք որ Աէրվիշէն էֆէնտիին ետ առնէ իր հրաժարականը:

ԱԵՐՎԻՇԵՆ ԵՅ. — (Պատոսիանելով) Եթէ իմ գարմանովս պիտի բժշկուի այդ հիւանդը

ԱՂԱԲԵԱՆ Ս. ԵՅ. — Կերեւայ որ Աէրվիշէն էֆէնտիին անբուժելի կը կարծէ մեր հիւանդը: Ըսել է վարչութիւնն յուսահատ վիճակի մէջ է, ուրեմն ես ալ կը հրաժարիմ:

ԱՏԵԿԱՊՈՅՏ — Ժողովն արգէն որոշեց որ Արքազան նախագահն հրաւիրէ հրաժարեալները եւ զանոնց համոզելու ջանայ, ըսել է խնդրիր վերջացած է:

Ս. ՆԱԽԱԳԱՀ. — Ես յօյս չունիմ գանձնել համոզելու:

ՓԱԽՈՍԵԱՆ Վ. ԱՂԱ. — Հստ իս անելորդ է ալ աւելի պեղելը, բռնի պաշտան տալ չըլլայ եւ մինչեւ հիմա բռնի պաշտօն ընդունողները ակամայ կը գործէին, ասոր համար է պղգային իրաց զարտուղի ճամբառ մէջ գտնուիլը: Ես կառաջարկեմ անձնի անձանց տրուի պաշտօն որք աշխատելու համար պատեհութիւն եւ եռանդ ունին:

Այս միջոցին բազմաթիւ Երեսփոխանք մասնաւորապէս Խաչառութեան Պատպար աղան կը թափանձեն զԱրդիշէն է փէնոին, եւ վերջապէս թափանձեն այն առօրինակի կը հասցնեն որով Սէրդիշէն է փէնոփի կը պարտաւորի իւր հրաժարականը եւ առնել:

Ժողովը շնորհակալութիւն կը մասուցանէ առ Սէրդիշէն է փէնոփին եւ որոշին նաև որ հրաժարագողներէն ներկայ եղագները իրենց հրաժարականը եւ առնեն եւ բացակայ եղագներն աւ Սրբազն Նախագահը կանչէ համոզի:

Առենապետ է փէնոփին կը յայտնէ որ հրաժարագողներէն Տօքթօր Ռափայէլսանը միայն ներկայ է որուն հրաժարականը յետո կողուած է կրսէ: — Այս միջոցին Տօքթօր Ռափայէլսան ներկայ չէր նիստին:

5

ԱՏԵՆԱԳՐԸ — Այս խնդիրը վերջացած ըլլալով, կառաջարկեմ որ Երեսփոխանաց հինգերորդ մասին վիճակահանութիւնը ըլլալով, ինչպէս գիտէք,՝ 80 Երեսփոխան թագերէն ընտրուած են եւ քանի Կրօնական:

Նախ աշխարհական Երեսփոխանաց ընտրութիւնը ընենք թաղի վրայ եւ առաջին վիճական ելած թագերուն Երեսփոխանները այս տարի կը փոխուին, երկրորդ վիճական ելածները Երկու տարի ետքը, նոյնպէս կըլլայ երրորդ, չորրորդ եւ հինգերորդ վիճակներուն համար: Պոլսոյ թագերը հինգ վիճակի բաժնուած են եւ իւրաքանչիւր վիճակի համար տասն վեց Երեսփոխան կայ: Նոյնպէս Եկեղեցական քան Երեսփոխանները հինգ վիճակի են բաժնուած եւ իւրաքանչիւր վիճակ չորս Երեսփոխան կը պարունակէ: այսօր ամբողջ վիճակահանութիւնն ընելով, իւրաքանչիւր թաղի Երեսփոխանք կրնան գիտնալ թէ ե՞րբ կուզայ իրենց հրաժարելու կարգը: Առաջին վիճական ելող թէ՝ աշխարհական եւ թէ՝ Եկեղեցական Երեսփոխանները այս տարի կը հրաժարին:

Ժողովը Առենապետով առաջարկութիւնը մեր մասով կընդունի եւ կորոյէ: որ անմիտ ջապէս վիճակահանութիւն կատարուի:

Վիճակահանութիւնը ըլլալով հետեւեալ արդիւնքը կուտայ:

Վլամականութիւնն արագութիւն աշխարհական Երեսփոխանաց

Ա. Վիճակ

Մայր-Եկեղեցի եւ Պէտիկթուլ

Բ. Վիճակ

Եկեղեց-Գարու
Եկեղեց-Գիաշա
Բւակիւտար Ս. Կարապետ
Բւակիւտար Ս. Խաչ

Գ. Վիճակ

Բերտ
Գաւազ-Գիաշա
Միջազիւլ
Նալաթիւ եւ Պէյքոզ

Դ. Վիճակ

Պալատ
Գուգունձուք եւ Խճատիէ
Բաղկենոն
Նարից-Գարու եւ Եկեղեց-մահացը
Թօֆ-Գարու
Եյուպ
Բուրու-Հէնմէ
Հիսար եւ Պօյանձ-Գիւլ
Նոր-Գիւլ եւ Սթէնես

Ե. Վիճակ

Սամաթիւ
Կասպիւլ

Վիճականութիւն
Կրօնական Երեսփոխանաց

Ա. Վիճակ

Յովհաննէս Վրդ. Սէթեան
Յովհաննէս Բէյ. Հիւնքարպէ յէնտեան

Դրիգոր Քէյ . Անձմեան
Յարութիւն Քէյ . Պալատու

Բ . ՎԻՃԱԿԻ

Բարսեղ Քէյ . Աւազիւղի
Աբրահամ Վրդ . Անմաթիս
Գարրիչէ Քէյ . Բերայի
Մերուպ Վարդապետ

Գ . ՎԻՃԱԼԿԻ

Ազիշանէս Քէյ . Փախազեան
Փիլիպոս Քէյ . Սամաթիս
Գէորգ Քէյ . Խասդիցի
Ներսէս Եպոկ Վարժապետան

Դ . ՎԻՃԱԼԿԻ

Յովհաննէս Քէյ . Մայր-Եկեղեցւոյ
Յարդիս Արք-Եպիսկոպոս
Յովհաննէս Եպոկ Կապուտիկեան
Պալտսասար Քէյ . Իւսկիւտարու

Ե . ՎԻՃԱԿԻ

Կարապետ Վրդ . Պատ . Փախանորդ
Սահակ Եպիսկոպոս
Արիստակէս Քէյ . Սամաթիս
Գէորգ Քէյ . Մայր-Եկեղեցւոյ

Առաջին վիճակաւ ելնող թէ՛ աշխարհական եւ թէ՛ կրօնական Երեսփոխանաց առևները ժողովոյ մէջ կարդացուեցան , որոնք այսօրունք թէ պէտ հրաժարեալնեն , բայց մինչև նորոք ընտրութեանց աւարտումը պարտաւոր են պաշտօնին շարունակելու :

Հրաժարեալ Երեսփոխանները Սահմանադրապետ անմիջապէս վերընտրելի են :
Արգիշտիւ Երեսփոխանաց ընտրութեան համար քուէարկութիւն պիտի ըլլայ , որունեցաւ որ մենազ կամ բացակայ Երեսփոխանաց տեղն ալ բուէարկութեամբ ուրիշէրը ընտրուին :

Մեռնող Երեսփոխաններն են՝ Տ . Գէրամ Քէյ . Մայր-Եկեղեցւոյ , Եկեղեցական

դասէն եւ բացակայ գտնուողներն են , Սահմակ Եպիսկոպոս , Աբրահամ Վարդապետ եւ Մերուպ Վարդապետ :

Չորս Եկեղեցական Երեսփոխան վիճական եւնան , չորս պահանջման ուրեմնն նոր ընտրութեան ժամանակ ութը Եկեղեցական Երեսփոխանի վրայ պիտի ըլլայ ընտրութիւնը :

Աչխարհական Երեսփոխաններէն մեռնազներն են՝ Յարութիւն Գասեան եւ Յակոբ Գէլէրեան : Հրաժարողներն են՝ Յովհաննէս Սդիազարեան , Միհնան Մերունեան : Բացակայ գտնուողներն են՝ Պետրոս Գրիգորեան եւ Գէորգ Ոթիմարտանեան :

Որոշուեցաւ որ այս անձանց տեղ նորէն ընտրութիւնները ըլլան :

ՓԱՆՈՍԹԱՆ Կ . ԱՊԱ . — Ի՞նչ տեսքի նորթիւն պիտի ընէ Ընդհանուր ժողովը այն Երեսփոխանաց համար որոնք թէեւ Պատումէջ են , բայց բնա՛ւ ժողովոյ չեն ներկայացած եւ ներկայանալու ալ միտում չեն ցուցունէք :

Այս կէտին վրայ բաւական խորհրդակցութիւնները ըլլալէն ետքը , կորուուի որ Մրրազն Նախագահուն ժողովոյ չեկող ներկայանաց գրէ եւ հրաժարականներն ուղէ :

ԱՅԼԱՏԵՑԱՆ Մ . ԱՊԱ . — Կառավարիկներ որ Երեսփոխանաց ընտրութեան համար օրինաց հրահանցները զրուի թագերուն , վասն զի գեն այսօր ո՛չ տրոց խնդիրը որոշաւած է եւ ո՛չ ազգահամար կայ :

Ժողովականներէն ումանք կը հարցնեն թէ Երեսփոխանական ընտրութիւրը նախկին քուէարկութեան ժամանակին պէս միայն 75 դրշ տուողները պիտի ըլլան :

Ժողովով բաւական խորհրդակցելէն վերջը կորուի որ անցեալ տարուան 75 թերհաշմու տուողներէն քուէ պիտի ուղուի : Եւ

Նէվրուզ Յովակիմ աղան կառաջարկէ որ այս
մասին նախկին գործադիր Թանձնաժողովոց
տուած հրահանգերուն հետեւի :

6

Ս. ԿԱԽԱԳԱԶ — Ժողովոյդ բոլոր ուշա-
գրութիւնը կը հրաւիրեմ փափուկ խնդրոյ
մը վրայ :

Թանի մը ժամանակէ ի վեր է Սրբազնն
Մատոթէս Կաթողիկոսին վրայօք զանազան
ցաւակի լուրեր կառնեինք. թէպէտ պաշտօ-
նական կերպով տեղեկութիւն մը չունիմ եւ
քաղաքականութիւնը այնպէս կը պահանջէ
որ մեր պաշտօնական կերպով տեղեկութիւն
յի արուի, բայց մօտ առնենքրս Մատոյն լրա-
գրի միջոցաւ հրատարակուած նամակէ մը բա-
ւական տեղեկութիւններ առինք, անանկ որ
մեր վրայ պարտաւորութիւն դրուած է այս
գործին ուչի ուշով զբաղիլ, վասն զի մեր
պարտքն է մեր Հայրապետը պաշտպանել
նոյնպէս Ս. Աթոռին իրաւասութիւնները :

Ժողովականը կուգեն գիտնալ թէ Տա-
սիսի միջոցաւ հրատարակուած նամակը ստոյգ
ազդիրէ մի կուգայ եւ Մասիսի Ամրագրա-
պետէն պատասխան կառնուի թէ ինքը այն
նամակը ստացած է Կ. Պալիս բնակող Ռու-
սիացի հայ վաճառականի մը մեռք :

ԱՏԵՆԱՊԵՏ — Այս խնդիրը Ընդհանուր
Ժողովոյ մէջ բացուելէ առաջ պէտք է նառն
Ժողովով քննուի, եւ ապա ամէն պարագա-
ներով հաս ներկայանայ. խնդիրը հիմա
խակ է :

7

ՓԱՆՈՍԵՎԱՆ Կ. ԱՂԱ — Այս նիստին մէջ
որոշուեցաւ որ ասկէ եաքը Ընդհանուր Ժո-
ղովը 51 հոգիով օրինաւոր նիստ պիտի ընէ,
բայց կարծեմ չորոշուեցաւ թէ այս կէտը Բ.
Դրան պիտի հազրողութիւն :

ԱՏԵՆԱՊԵՏ — Այսո՛, այս կէտը Բ. Դրան
պիտի հազրոդուի եւ արդէն ատենազրու-
թեան մէջ ալ արձանագրուեցաւ :

8

ՄՈՒՊԱԼԵՍԱՆՑԱՆ Յ. ԱՂԱ — Տուրքի
խոնրոյն վրայ տեղեկագիր մը չինուած է,
այս տեղեկագիր պէտք է նախ Բաղաքական
Ժողովին զրկուի, որպէսզի իր գիտողութիւն-
ները ընէ այն տեղեկագիրն վրայ եւ եացը
Ընդհանուր Ժողովին դայ:

ԱՏԵՆԱՊԵՏ — Տրոց Յանձնաժողովը Ընդ-
հանուր Ժողովին պիտի ներկայացնէ իր տե-
ղեկագիրը. առջի Բաղաքական Ժողովները
իրենց տեղեկագիրը ու գիտողութիւնները
տուին: Հիմա տուրքի խնդիրը Ընդհանուր
Ժողովոյ ձեռքն է:

ԱԿԵՐԱՆԸ կը վերնայ ժամը 10ին:

ՓՈՒ-ԱՄԵՆՑԱՊԱԿԻՐ

Մ. ՌԱԶԱՅԻՆԱԿԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Խ Ս Տ Փ Զ .

Կ Յ Ո Ւ Խ Ի Ս 1865



(Փ Ո Խ . Ա Տ Ե Ւ Ա Պ Ե Տ)

Ն Ա Հ Ա Պ Ե Ց Է Ֆ Է Ն Ց Ի Ռ Ո Ւ Խ Ա Ա Ն

(Կ Ե Ր Ա Կ Ա Յ Ե Ր Ա Վ Ո Ւ Խ Ա Ա Բ Ի Բ 54)



1

Առենապետ է Փէնտին ատեանը կը բանայ ժամը 7ին, ներկայութեամբ 51 նրեսին խանաց :

Կը կարդացուի նախորդ նիստի ատենագրութիւնը որուն վրայ հետեւեալ դիմոզութիւնները տեղի կունենան :

8. ՍԱԼԳԻՆ ԱՐՔ-ԵՊՈՒՆԿ . — Ես կրօնական ժաղացին հրաժարականս եւս առած չեմ, ինչպէս գրուած է ատենագրութեան մէջ, թէւ անցեալ նիստին մէջ խոհեմութիւն համարեցի լուսութիւն պահել, որպէս զի միւս հրաժարազաց պատճառ մը տուած ըլլամ : Անձնական տեղարութիւնն չի ներէր ինձ պաշտօնս շարունակ վարել, եւ ինչպէս այդ մասին ի պաշտօնէ պնդ ած եմ Ս. Պատրիարք Հօր, նոյնը կերկրորդիւմ եւ Բնդշանուր ժողովուր մէջ :

ՆԵՎՐՈՒՅ Յ. Ա. Ա. Ն. Ա. ատենագրութեան մէջ գրուած է թէ ժաղացին բնաւ չեկող Երեսինաց վրուի որ կամ ներկայացնան եւ կամ հրաժարին : Սակայն իմ պաշտօնութիւնս մինակ անոնց համար չէր,

այլ եւ մէկ անգամ միայն գտնուողներուն համար ալ եւ ասոնց անունները զատ զատ յիշեցի :

Երկրորդ՝ վիճակաւ հրաժարեալ Երեսինաց մասին Ըլլալիք նոր ընտրութեանց համար որոշուեցաւ նախորդ Գործադիր Յանձնաժողովին հրահանգաց համեմատ վարութիւն, այսինքն 75 զրշ տալու կարողութիւն առնեցանները որոշել թաղական Մորորդոց վկայութեամբը :

Առենագրութիւնը քուէի կը դրուի եւ միաժայն հաւանութեամբ կընդունուի :

2

Եկուոյ Առենապետ է Փէնտին խոզրոց կարգը աշքէ անցնելով, կը հրաւիրէ կրօնական ժողովին Առենապետը որ իրենց երկամեայ համարատուութեան տեղեկագիրը ներկայացնէ : Ներսէս Սրբազն կը պատասխանէ թէ տեղեկագիրը պատրաստուած, բայց մաքուրը օրինակած չէ :

Առենապետ է Փէնտին կը հրաւիրէ նոյնպէս մազարական ժաղացոյ Առենապետ է Փէնտին որ իրենց տեղեկագիրն ներկայան, Սակայն մի եւ նոյն պատասխանն ընդունելով այս վեր-

ջինէն ալ, կը յանձնարարէ այս երկու ժողովց Ատենապետներուն որ իրենց տեղեկագիրն յաջորդ նստին պատրաստէն, եւ կանցնի հանգանակութեան խնդրոյն :

3

Ատենապետ էֆէնտի խօսք կուտայ Հանգանակութեան Յանձնաժողովով Տեղեկարերին :

ԱՂԱԲԲԱՆԱՆ Ս. ԷՅ. — (Տէղեկարեր) Տեղեկագիրը կարդալէ առաջ ժողովին ուշադրութիւնը կը հրաւիրեմ Քաղաքական ժողովին անցեալ տարրուան տրոց փոխարէն յատուկ շրջաբերականաւ նույն հաւաքելու որոշման վրայ եւ իրը հանգանակութեան Յանձնաժողովով անգամ կը բողոքեմ այս որոշման դէմ, որով Քաղաքական ժողովը Ընդհանուրին կողմէն սահմանուած արոց Յանձնաժողովին պաշտօնին մէկ մասը գրաւած եւ Ընդհանուր ժողովոյն իրաւանութեանը տակ գրած է :

Նէվրուզ Յանակիմ եւ Զարդարեան Գէրդ աղաներն Աղաբէկան Սարգիս էֆէնտի կարծիքը կը պաշտաման :

ԳԱՅԱՆԱՆ Ս. ԷՅ. — Աղաբէկան էֆէնտի Քաղաքական ժողովը ամրաստանութեան տակ կը մզէ, թէեւ կրնար նոյն ժողովին մէջ իր բողոքը ընել. ցաւ եւ զարմանք է ինձ որ անոր Ա. Նստին մէջ այսպիսի անհամաձայնութիւն մը ծագած ած : Աւստի կառարկիմ որ այս դիտողութիւնս խնդրոց կարգը անցնի :

ՆԵՎՐՈՒԶ Ա. ԱՆՅ. — Ասի կարծեաց տարրերութիւնն է եւ ոչ անհամաձայնութիւն կամ հակառակութիւն :

ԱՏԵՆԱԴՐՈՒԹԻՒՆՔ Ա. ՅՈ. Խնդիրը երկրորդական է, կարեւոր խնդիրը հանգանակութիւնը օրինաւորապէն հաստատելն է, անցեալ տարիներու տուրքին անօրէնութեան վրայ

ետքէն կը խօսուի երր արոց կանոնները հաստատին : Առ այժմ հարկ չիկայ Քաղաքական ժողովովին որոշումը քննել, քանի որ նոյն որոշումը ի պաշտօնէ ժողովոյն առջեւ եկած չէ եւ միայն անցեալ տարուան տրոց խնդիրը խնդրոց կարգը անցած է եւ ժամանակին անոր վրայ պիտի խօսուի : Աւստի խօսքը Տեղեկարեր էֆէնտինն է :

ՏԵՂԵԿԱՐԵՐ Աղաբէկան Սարգիս էֆէնտի հանգանակութեան Ա. յաղուածէն մինչեւ Զ. րդ յօդուածը մի առաջի կրկին կը կարդայ :

ԱՏԵՆԱԴՐՈՒԹԻՒՆՔ — Այս յօդուածները վարդապետական են որ գիրքի մը գլուխը կը վայելեն . բայց քանի որ սկզբունքներ են, հարկ չիկայ այս տեղը յիշելու, այլ միայն անոնց գործադրութեան մէջ երբէ գժուարութիւն յարոցանող կէտեր կան, կրնանք անոնց վրայ խօսիլ :

ԳԱՅԱՆԱՆ Ս. ԷՅ. — Քաղաքական ժողովականներէն Երեսիմուան յեղողները, ինչպէս ես, այս տեղեկագիրը շէնք ընդունած, ուստի պատրաստութիւն շունչնք այս մասին բան մը խօսելու . թնրեսս օրինաւոր դիտողութիւններ կրնային ընել . իմ մասին ես դիտողութիւն յախութիւնն ընեմ և կը խընդրեմ որ այս դիտողութիւնս յիշաւի :

ԱՏԵՆԱԴՐՈՒԹԻՒՆՔ — Քաղաքական այն ժողովականները որ Երեսիմուան չեն, Ընդհանուր ժողովով Մ. Զ. քուէ չունեն, ասի յայտնի է . բայց կրնային կարդալ տեղեկագիրը որ տրաւած է եւ իրենց դիտողութիւնները ընել, թէ որ այս անգամ պատրաստութիւն շունչն դիտութիւն ընելու, կրնան գալ անգամ ընել . Ես իրը Երեսիմուան Դ. գ. յօդուածին վրայ դիտողութիւն ունիմ, եւ որպէսզի պատրաստութիւնները ընել, կառածարկեմ որ Սրբազն Պատրիարքը Ատենապետութեան Աթոռը նստելու համար ժողովականաց երիցագոյնը հրաւիրէ :

Սրբական Պատրիարքին հաւանութեամբը Ասսգիւղի Յ. Քէպրդ Քահանայն առ ժամանակեայ Առենապետ կը բազմի:

ՊՈԽԱԿԱՆԱԿԱՆ Ն. Էֆ. — Այս Դ.դ. յօդուածը որ Հանգանակողաց կարողութիւնը գտնելու վրայ, աւելորդ է եւ գործադրութեան մէջ արգելվներ պիտի հանէ:

Ա.ՊԱԲԵԿԱՆԱԿԱՆ Յ. Էֆ. — (Տեղիկաբեր) Հաս որում Սահմանադրութիւնը կը պահանձէ որ առուրքը ըստ կարողութեան սահմանուի, Յանձնաժողովը նոյն սկզբունքի հետեւթիւնը գրած է կարողութիւնը զտնել ըսկով:

ՊՈԽԱԿԱՆԱԿԱՆ Ն. Էֆ. — Որովհետեւ այդ կէտը գրուած է Սահմանադրութեան մէջ, այս տեղ գրել աւելորդ է, մասնաւոր արդէն Դ.դ. յօդուածին մէջն ալ յիշած է կարողութեան չափը գտնել. երրորդ, չորրորդ աեգամ ինչո՞ն կը յիշուի:

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱԼԱ. — Ռուսիննեան էֆ. կը պիտի ըսկով թէ՝ նոյն բանը երկու անգամն կրկնուած է, ըստ որում Դ.դ. յօդուածին մէջ կարողութիւնը չափ բռնել ըստուած է, եւ ասոնք նոյն բանը չեն, այլ իրարու հետեւութիւններ են, զոր Դ.դ. յօդուածին չափունակութիւնը կը համուատէ:

ՊՈԽԱԿԱՆԱԿԱՆ Ն. Էֆ. — Աւելորդ կը Համարիմ երկար խօսիլ. Դ.դ. յօդուածը ո՛չ միայն աւելորդ է այլ եւ վասակար եւ անգործադրելի, ըստ որում Տէրութիւնները անգամ չեն գտած Հանգանակողաց կարողութեան չափը, ուր մնաց մեր Ազգը:

ԵԿԵՐՈՒ Բ. Պէտ. — Ըստ որում գժուարութիւններ կրնան ծագիլ կարողութիւնը գտնելու գործադրութեան մէջ, կառաջարկեմ որ կարելի եղածին չկամ խօսիր դրան:

ՅՐԵԿԱԿԵԱՆ Ա. Ա.Ա. — Կառաջարկեմ քուէ դնել այս երկու կարծիքները:

ՄԱՐԿՈՍՍԱՆ Գ. Էֆ. — Քուէի մի գըստածը, կառաջարկեմ որ գիտողութիւն ունեցողները ու Տեղեկարերը իրարու հետ միանան, զիրար համոզնեն և իրենց գիտողութեանց արդիւնքը ժողովին ներկայացնեն, որպէսզի մէկ նիստով այս կարեւոր գործը լմնայ եւ երկար վիճաբանութիւններով ժողովը մի ճանձրանայ, ինչպէս որ արդէն պատահած է եւ Երեսփոխաններէն շատերը ցրուած են:

Ա.Ա.Ա.Կ.ԿԱՆ Յ. Էֆ. — Վիճաբանութիւնը Ընդհանուր ժողովին իրաւունքն է. Կթէ ժողովը կը դուռը, Բարունակ Պէյին առաջարկութիւնը Դ.դ. յօդուածին մէջ կանցնի, բայց պէտք է գիտաւու թէ սկզբունքը թէութիւնը չի վերցներ. Յանձնաժողովը թէն Խուսիննեան էֆինտիի Հանգանակութեան հետեւած է, սահայն կարողութեան չափը որոշելու կերպին մէջ անորմէ կը տարրերի եւ չի կրնար խօսի դիմելու դրսութիւնը ընդունիլ, ուստի խնդիրը բառի վրայ չէ այլ սկզբունքի:

ՆԵՎՐՈՒԹ Յ. ԱԼԱ. — Յանձնաժողովը Խուսիննեան էֆինտիին խզի դիմելու սկզբունքը ընդունեց ընդունեց եւ Խուսիննեան էֆինտիին Յանձնաժողովին հիմնական սկզբունքը ընդունեիր եւ Դ.դ. յօդուածը ջրել կուզէ, որպէսզի իր խօսի դրսութիւնը ընդունեիլ տայ. Բայց կանոնները բաւական չեն, պէտք է որ սկզբունքի մը վրայ հիմնուած ըլլան անենք, Խուսիննեան էֆինտիին կը վարանայ որ գործադրութեան մէջ գժուարութիւններ դը ծագին, բայց յետագայ կանոնները կը ցաւցին որ գժուարութիւն չի կայ:

ՊՈԽԱԿԱՆԱԿԱՆ Ն. Էֆ. — Կթէ համոզէք որ գժուարութեան մէջ գժուարութիւնը չի պիտի ելնէ, այս յօդուածը կը նդունինք:

ԳՈԼՈՎԵԱՆ Ա. Պ.Ա. — Տարիէ մը աւելի է որ տուրք հաստատելու վրայ ենք եւ ժողովս գեր բայլ մը առած չէ: Աւստի կառջարկեմ որ Թաղաքական ժողովին յանձնուի այս գործը, եւ վերջը Ընդհանուր Ժողովին ներկայանաց հաստատութեան համար, որպէսզի տաղողակի վիճարանութեանց վերջարկութիւն:

ԱԵՐՈՒՆ Բ. Պ.Յ. — Ի՞նչ պատճառաւ Ընդհանուր Ժողովը կազմեց զջրոց Յանձնեաժողովը, անոր համար որ առջի Թաղաքական ժողովը գժուարութիւններ տեսնելով օրինաւոր բաշխման եւ հաւաքման տեղեկագիր մը չկրցաւ ներկայացնել եւ Ընդհանուր Ժողովը պարաւարուեցաւ գործը իր վրայ առնուլ եւ այս Յանձնեաժողովին յանձնեց իւր կողմէն: Աւստի խնդիրը թէ՝ Թաղաքական ժողովին եւ թէ՝ Յանձնեաժողովին կողմէն գայ, մը շատ վիճարանութիւն պիտի ըլլայ. զարմանաին է որ առանց վիճարանութեան գործ տեսնել կուգուի, ասի անկարելի է, նոր տեղեկագիրը մեր առջեւն է, անոր էական մասերուն վրայ լոսինք, բառական վիճերը դադրեցնենք:

ՈՒՍԻՒՆԵԱՆ Դ. Է. Ա. — Կը կարծուի թէ Թաղաքական ժողովին յափշտակուած է այս իրաւունքը, բայց այնպէս չէ: Ընդհանուր Ժողովը Թաղաքականին որոց տեղեկագիրը անրաւական դատեց եւ նոր Յանձնեաժողովը մը կազմեց այս պաշտամին համար:

ԱԵՐՈՒՆ Բ. Պ.Յ. — Ես կը կրկնեմ իմ առաջարկութիւնս:

ԱԱՐԺԱՎՈՒՅԵԱՆ Տ. Ա. ԵՊԻՄԿ. — Կառաջարկեմ որ կանոնները կարդացուին եւ եթէ սկզբանց հակառակ կէտեր կան, այն ժամանակ անոնց անդորդագրելի ըլլալը երեւան կիշնեն:

Ժողովը կը հրաւիրէ Մուսաբինեան Նահապետ է ֆինստին որ իր Ատենապետութեան

աթոռը անցնի, որպէս զի վիճարանութիւն. Ները օրինաւոր կերպով շարունակուին:

ԱՄԵՆԱՊԵՏ Է ՓԻՆՍՏԻ Թէեւ իւր տեղը կացնի բայց գիտել կուտայ թէ Ժողովականաց մէկ մասը արդէն ցրուած ԸԼԱԾՎ, չէ կարելի որոշում ընել:

ԱՂԱԲԿԵԱՆ Ս. Է. Յ. — Վիճարանութեան համար հարի չէ: որ Ո՛ Երեսփոխան ներկայ ըլլան, բառական է որ ներկայ Ժողովականները իրենց գիտողութիւնները ներկայացնեն եւ օրինաւոր նիստի մը մէջ մը եւ նոյն յագուածները կարդացուին ու վաւրանան:

Ժողովը Վարժապետեան Տ. Ներսէս Ե. պիտուսով արդէն ըրած գիտողութեան հաւանելով, Տեղեկարեր է ֆինստին կարդաց Ե. Զ. Եւ է. Պ. յօդուածները որք առանց զիտողութեան անցան:

Ի. Պ. յօդուածները կարդացուեցաւ:

ԱԵՐՈՒՆ Բ. Պ.Յ. — Կուզեմ իմանալ թէ որո՞նք են հարուստ գաւառները, որոց գաւառական ամրազ հասոյթին վրայ 0/0 ին 10 առնուլ կառաջարկուի. միթէ իր աւո՞նքն է չափաւոր ծախը ունեցող գաւառական սրբառուկէ մը հանդանակութեան մեծ գումար մը ուղեւ որովհետեւ գաւառը հարուստ է, ուստի նախ պիտօք է քննել թէ գաւառաց արոց եւ ծախուց ազգիւրները որո՞նք են:

ԱՂԱԲԿԵԱՆ Ս. Է. Յ. — Հինգերորդ եւ վեցերորդ յօդուածները թարունակ Պէյին առաջարկութեան կը պատասխաննեն, ըստ որում մէկ կողմէն 0/0 10 կարգութեան չափը շարժական է, միւս կողմէ կարօտեալ գաւառաց կենցրունական Մնատուկը պիտի նպաստէ: Խոկ ծախուց զէմ որոց հաւաք ուելիք գումարին գալով, ի հարկէ միւս ծախուրը պիտի հ սմեմատենք արց քանակութեան:

ԱՏԵԼԱՊԵՏ — Բ. գ. յօդուածին մէջ նշանակութեան արժանի կէտ մը կայ որմէ չօշափելի վես կը ծագի . նոյն յօդուածին մէջ ըստած է թէ Գաւառական Մնառուկին յատկացած բոլոր հատութից վրայ կեդրանական Մնառուկը 0/0 10 իրաւունք ունենայ . իսկ Դ. գ. յօդուածոյն մէջ Կ. Պալսի համար 0/0 է կըսուի եւ ասի արսափելի հարուած մէջ գաւառաց գէմ:

ԱՅԱՍԽԵԱՆ Յ. Էֆ. — Միաւ սկզբունք է եկամուգ համեմատ ժամաք բանալ . եթէ Ազգը 800.000 դրչի շափ տուրք տալու կարողութիւն ունենայ , անտեղի է նոյնշափ ծախք ընել :

ՆԵՎՐՈՒԶ Յ. Ա.Ա. — Միասինեան էֆէնափին սխալ ըմբռնած է Դ. գ. եւ թ. գ. յօդուածները , ըստ որում առաջինին մէջ 0/0 և իւրաքանչիւր հանգ անակողին կարողութիւնը չափելու ծանօթ թիւն է . իսկ երկրորդին մէջ գաւառական ամրողը հատութից 0/0 10 կեդրանական Մնառուկին յատկացնել գրուած է , որք բնաւ դաւառներու զրկանք եղած չըլլար : մանաւանդք քանի որ կեդրանական

Մնառուկը , եթէ Գաւառական սնառուկներուն ելքն ու մուտքը հաւասար չի գտնէ , ըստ այնու նպաստ պիտի տայ կամ առնելիք տուրքը պիտի ներէ : Այս թ. գ. յօդուածը բոլոր գաւառաց համար միօրինակ գործադրելի համարուելու է տումարակալութեան հայիւներուն մէջ չփոթութեան տեղի չտալու համար :

ԱԼ.ԹՈՒՏԻՏԻԿԻՐԻ Ա. Ա.Ա.՝Պալսոյ տուրքը Գաւառական արց հետ խառնելու յէ . զատ զատ կանեներու տակ դնելու է որ չփոթութիւն չի պատահի :

Բ. գ. յօդուածը ընդունուելով Ժ. գ. յօդուածը կարգացւեցաւ , երկրորդ ընթերցանութեան ժամանակ նորէն դիտողութիւն ընդունելու պայմանաւ :

Ժաղովը վերցաւ ժամը 9ին :

ՓՈԽ-ԱՄՈՒՆԱՊԱՐԻՔ

ՏՕՔԹ. Մ. ՌԱՖԱՅԵԼԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ Ժ. Է.

Յ Ա Պ Ա Տ Ե Մ Բ Ե Բ 1865

ԱՌՋԱՄԵԱՑ ԱՏԵԽԱԳԵՑ

Տ. Գ Է Ա Ր Դ Ք Ք Ա Հ Ա Ն Ա Թ Խ Ա Ս Գ Ի Ւ Զ Ի

(Ներկայ Երեսիովանը 51)

Առենապետի Փոխանորդ՝ Առումինեան
Նոհապետ է Փէնտի բացակայ եւ Առենապետ-
պետ Տօքթ. Առաջէլեան է Փէնտի հրաւագ-
թալով, երիցագոյն Երեսիովան Տ. Գէորգ
Քահանացի Առենապետութեամբ եւ Ազարէկ-
եան Ասրդի է Փէնտի Փախ-Առենապետու-
թեամբ առեանը կը բացուի ժամը 7 ին ՚ի
Ներկայութեան 51 Երեսիովանաց :

1

Նախորդ նստի առենապրութիւնը կը
կարդ ացուի եւ կը նշունուի առանց դիտո-
ղութեան :

2

Ա. ԱԱԽԱԳԱԱՀ — Այս օրուան ժողովին
գումարման բուն նպատակը, ինչպէս որ հրա-
ւէրի նամակներն աւ բացատրած են, Ազգին
դրամական նեղ վիճակն է :

Ազգը Ոնուկ մ'ունի որ այսօր բոլո-
րովին պարապէ ։ այն Խնուռի պլատի հոգայ
չիւականոցի, Պատրիարքարանի եւ ուրիշ
այլ եւ այլ ծախքերը՝ որոնք անհրաժեշտ
են, չորս տարիէ ի վեր տուրք հաւաքուած
չէ, Քաղաքական ժողովը շատ խորհեցաւ

ասոր դարմանը գտնալու, բայց ըստ յաջողե-
լուն Ընդհանուր ժողով գումարելու պէտքը
զգաց : Աւստի կը խնդրեմ որ ժողովդ այս
ժամանակը հոգալու համար այսօր մեզի մի-
ջոց մը ցուցունէ :

Ա. ԱԱԽԱԳԱԱՀ Ս. Է Յ. — Թէ պէտ Ս. Նա-
խագահը համառօտ տեղեկութիւն տուաւ
Սնուռկին վրայ, բայց մեզի կիրայ երկար
աշուտ թիւն մ'ընել ՚ի դիմաց Քաղաքական
ժողովի, թէ՛ Ազգին, թէ՛ ժողովին եւ թէ՛
Կեդրուսական Սնուռկին վիճակին վրայ :

Քաղաքական ժողովը ընտրուելէն ետեւ
հազիւ թէ քանի մը նիստ ըրաւ եւ դրամա-
կան մեծ նեղութեան հանդիպեցաւ . իր ա-
մեն մէկ գործողութեանց համար ստակի
կարուութիւն ունէր . երեք չորս տարուան
տուրքի փոխարէն նուէր հաւաքելու որո-
շումն ըրաւ եւ ասոր գործադրութիւնը չե-
ղած, Քոլերան վրայ հասաւ, որուն հետեւե-
ցաւ մեծ հրդեհ մը, Քաղաքական ժողովը
իր նիստերը շարունակեց, արոց ըրջարերա-
կաները սկսաւ գործադրել, բայց դրամի
նեղութիւնը օրի օր սաստկանալով իր քայ-
լերը սկսաւ չփոթիւ : Մէկ կողմէն Պատրիար-
քարանի պաշտօնէից գիշուած ամառկանաց

համար ստակ, Հիւանդանոցի համար ստակ, պատահական ծախուց համար ստակ պէտք է եւ կեդրոնական Անոռուկը նամակ մը զըրկելու համար ստակ չունի: Ժողովին անդամները չ'էին համարձակեր Պատրիարքարան երթայս, որովհետեւ մինակ պարտատիրներու բրոգրակերէն զյուս չէին առներ ազգային գործոց նայելու, որոնք շատ անգամ դրամի կարօս են:

Թաղաքական ժողովը կը յուսար արոց շրջարերականներէն արդիւնք մը, բայց այն որոշումն ալ ապարդիւն մնաց, որովհետեւ պատասխան եկա, թէ ոչ ստակ չպիտի վճարէ մինչեւ որ Ազգային ընդհանուր տուրքը չ'ասատառուի: Միւս կողմէն ժողովին ճիւղերը թէեւ ընտրուեցան, բայց իրենց պատասխան չի վարեցին, բաց ի Հիւանդանոցի Հոգարարձութենէն, որդէ չնորհակալ ենք. հրաժարազներ ալ եզան, սակայն անոնց հրաժարականը ըշնորուեցան հրաժարական շրնջուներու որոշման համաձայն: Սրբէք Ազգային Անոռուկը ասանկ ծանր վիճակի մէջ ինկած չէր. վերջին ցաւալի անցիքուն պատճառաւ թէ՛ Անցագրաւուն և թէ Հրամանին սովորական հասոյթները գաղքեցան, մինչեւ անգամ աւանդ կեցած զումարները սպառեցան, որ մեծ անպատճառթիւնն է Պատրիարքարանի անուան: Կ'ամշամ ամեն բան ըսկելու: Անոռուկն պարտքը, Հիւանդանոցն ալ մէկտեղ առնելով, մէկ միլիոն զրուցի կը հասնի. թէեւ կէս միլիոն առնելիք ալ հայ, սակայն այս առնելիքն ըլի անուանական է: որովհետեւ Առաջնորդական տուրքերը չեն վճարուիր: Մուշ մաս 40,000 դրէ պարուք ունի. կեսարիա 20,000. Աերաստիա 10,000. Արմաշ 10,000. Ս. Երաւազմի քանի մը տարուան պարտքը որ 30,000ի կը հասնի, այնպէս տարուամ կը մնայ. Մայրաքաղաքին Սկեդեցիներէն գալիք թէ՛ Պալէկիր եւ թէ՛ Մունզիին անուամի պահանջը՝ որ 50,000) դրէն աւելի է, վճարող չիկայ: Այսպէս երբ հին պահանջները անհամատան են, եւ նոր տուրքը՝ որ Սահմա-

նադրութեան գործադրութեան ոգին է, դեռ հաստատուած չէ, եւ Անոռուկը հազիւթէ պատահական ծախքերը հոգ ալու կարող է, Թաղաքական ժողովը ի՞նչպէս զործէ ասանկ ծանր նեղութեան մէջ գտնուած ժամանակը, եւ ո՞վ կրնայ վարել ազին պայտօն մը մինչդեռ կեդրոնական Անտակը ստակ չիկայ:

Ահա այս ծանր վիճակին միջոց մը խօնդրելու համար Թաղաքական ժողովը Ընդհանուր ժողովին կը դիմէ այսոր, եւ եթէ Պատրիարքարանի անմիջական պիտոյից հասնելու համար բաւական մեծ գումար մը չափանիվ ուի, ժողովը իր պաշտօնը չի պիտի կրնայ շարունակել:

ԳԱԶԱՍԵԱՆ Յ. ԵՅ. — Խո ալ քանի մը խօսք ունիմ:

Թաղաքական ժողովին կողմէն չպիտի խօսիմ, այլ մասնաւորապէս պիտի դիմեմ որ արոց շրջարերականները թէ վրաս առած էի տպել եւ ցրուել տալի: Հիւանդառութենէն եւ կրակին ենեւ ստիպուեցանք Թաղաքական ժողովին որոշման համեմատ 200 հատ մը նշանաւոր ազգայինոց զրիւլ, որպէս զի դիւրաւ գումար մը ձեռք բերուի եւ հետքնետէ բոլոր ազգայինոց զրիւսի Խնդրուած նույնը անվճար մնաց, որովհետեւ շրջաբերականները ընդունողները ըսկին որ հարի է Ազգին ընդհանուրութիւնն ալ մասնակցի այս տուրքին եւ Ծնդհանուր ժողովը ալ կանխաւ հաստատէ: Ասկէ զատ Վարչութեան ծախքերը շահացած են, պէտք է Դիւրանատան գործակ ուները քիչցունել եւ ծախքը հասցիւն շաւասարեցնել:

ՍՈՒՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ - Ազգը մինակ 200 հոգիէ չի բաղկանար, այլ շատ ազգայիններէ: ի՞նչ իրաւամբ 75 դրէ տալու կարողաթիւննին ստուգուած ազգայիններն՝ որ 4000 էն աւելի են, իրենց տուրքը չեն վճարէր եւ քուէարկութեան մասնակից եղած են. ասի մե՛ծ անիրաւութիւն եւ ապօրինա-

սորութիւն մէջ որուն դէմ առկէ առաջ ալ բողոքած եմ։

Ս. ՆԱԽԱԳԱՀ — Տրոց շրջաբերականները մինակ 200 հոգիի զրկելու գիտմամբ ցրուած չէինք, այլ ամենուն ալ պիսի զրկէինք։

ԱՂԱԲԿԵՍԱՆ Ս. ԷՖ. — Կը պատասխանեմ, առաջին փորձ մը ուղեցինք ընել 200 հոգիի զրկելով, որպէս զի ստիպողական պիտից հասնինք։

ՄՈՒՊԱԾԵԱԾԵԱՆ Ս. ԱՂԱ. — Որովհետեւ ինդիրը տուրքի վրայ է, կը հարցնեմ թէ Ընդհանուր ժողովը առջի դրութեամբ տուրք պիտի հաւաքէ՞ թէ ոչ նոր հաստատած Տրոց Յանձնաժողովին տեղեկագիրը պիտի քննէ եւ հաստատէ։ Տեղեկագրին ցուցած դրութիւնն ալ պիտի քալէ՞ մի թէ ոչ։

ԱՂԱԲԿԵՍԱՆ Ս. ԷՖ. — Անցած անգամ Մարդունան էֆէնարին առաջարկեց որ այն տեղեկագիրը քննելու համար Յանձնաժողովը մը կազմուի եւ անոր ընկերիք գիտողութիւններով Ընդհանուր ժողովին ներկայանայ, որպէս զի այսուղ երկար բարակ վիճաբանութեանց վերջ արուի։

ՄՈՒՊԱԾԵԱԾԵԱՆ Ս. ԱՂԱ. — Կարծեմ այդ առաջարկութիւնը ընդգունուեցաւ եւ գործը առ կախ մնաց։

ՔՈԼՈՒԱՆ Ա. ԱՂԱ. — Ինձի կերեւայ որ Ազգային սուրբը շի հաստատած պէտք է Վարչութեան ծախքերը շամփառորել եւ առա տուրքի հաւաքաման սկսիլ, Այս վիճակին մէջ ստուկ հաւաքել գժուար բան է, ո՛չ չըմարերականը կարդիւնարի եւ ո՛չ որեւիցէ արոց հաստատութիւնը։

ԳԱԶԱՑԵԱՆ Ա. ԷՖ. — Ես պատրաստ եմ չըմարերականը արգունքը պաշտպանելու։

ՄՈՒՊԱԾԵԱԾԵԱՆ Ս. ԱՂԱ. — Մարդունան է փէնսիին առաջարկութիւնը օրինաւոր էր։

Բնդհանուր ժողովը առաջի նիստին որոշածը յաջորդ նիստին կարող է աւրել կամ հաստատել տեղեկագիրը կարելի չէ երկար բարակ քննել այսուեղան կարգացած է անշուշտ ամենը ըրենան իրենց կարծիքը յայտնել, կրնան ըսել թէ այնպիսի գրութիւն մը գործադրի՞ չէ թէ ոչ, մեր Ազգին ընթացքին յարմարութիւն ունի՞ թէ ոչ։

ՔՈԼՈՒԱՆ Ա. ԱՂԱ. — Ուրեմն թողարկած հարցուի Երեսփոխանաց թէ այն տեղեկագիրը գործադրելի՞ չէ թէ ոչ։

ԱՐԱՍԱՌՈՒՆԿԵԱՆ Ս. ԱՂԱ. — Որովհետեւ քառ եւ հինգ կերպ տուրք կուզուի անոր մէջ, շատ արգելեներ պիտի յարուցանէ։ Ինձի համար 5-6 աստիճան ըլլայ նէ, կարելի է տեղեկագրին եղանակը քալէ։

ՄՈՒՊԱԾԵԱԾԵԱՆ Ս. ԱՂԱ. — Իմ անձնական կարծիքս է որ այն տեղեկագիրը անշնդունելի է, Ընդհանուր տուրքը պէտք է որ հաւասարապէս հաստատուի, պէտք է որ միօրինակ ըլլայ որպէս զի արդիւնք բերէ։

ԱՂԱԹՈՆ Գ. ԷՖ. — Ազգային տուրքի խնդրոյն մէջ երկու բան կը նշմարեմ. մէկն է սոփազականութիւնը, միւսը ահանկ մէկ օրինաւորաթիւն մը, որ ժամանակի եւ քննութեան կարու է։ Ընդհանուր ժողովը օրինա որ կերպով տուրք հաստատելու որոշակ ըրերէ, Յանձնաժողովը մը կազմեր է որուն տեղեկագիրը իւր քննութեան ներկայացեր է։ Այս տեղեկագիրիը օրինաւոր կամ գործադրելի ըլլալը կամ շշլալը հիմա չենք կրնար լուծել, Ասկէ առաջ Մարկոսեան էֆէնարին առաջարկութիւն մը ըրերէ եւ չէ ընդունուէր, թէ որ այսօր սկսինք արոց խնդրոյն քննութիւնը, ո՛չ միայն քանի մը նաևաբու պիտի կարօտինք, այլ եւ անտուիին ներկայ վիճակին դարձման մը շըլլար. ուրիշ անգամի թագունք այս խնդրիրը, թէեւ քանի մը ամսով լմնայ եւ այժմ

ատիպողականը նայինք։ Բայց ատիպողականն աւ օրինաւորութենէ զուրս շենելով պէտք է հասարքենք որ յաջաղի։ Իսկ առող ըլթարերականներն աւ չենք կրնար ընդունիլ եւ զրկել տալ օրինաւոր դրութեան մը վրայ որոշուած չըլլալուն։ Եւ որովհետեւ ազգային առող բաշխման եւ հաւաքըման եղանակն աւ հաստատուած չէ, ինձի համար ամենին կարմ եւ օրինաւոր համբան կը թուրի 75 զրշի տուրքը խնդրել այն ամէն ազգայիններէն որ ընտրողաւթեան իրաւունքը այս պայմանաւ ալ վայելած են եւ կը վայելն։ Աւստի երեք տարուան 75 զրշի տուրքը պէտք է հաւաքել, Թաղաքական ժողովը կրնար այս 75 զրշի թերհնաշի տուրքը հաւաքել առանց Ընդհանուր ժողովին դիմելու, քանի որ ասմանագրական որոշուած է արդէն մինչև որ ազգային ընդհանուր տուրքը հաստատուի։ Իսկ Թաղաքական ժողովին առող ըլթարերականին միջոց աւ գործադրելի չէ։ ամեն մարդու ծանր կուգայ չըս տարուան տուրքի փոխարէն նուիր վճարել։ Օրինակի համար, եթէ ես միտք դրած եմ տարիեան 1000 զրշ տալ, չըս տարուան համար 1000 զրշ տալ գժար կուգայ եւ պատճառներ կը զանեմ շի վճարելու։ Իսկ 75 զրշ թերհաշիւը պարագան եմ տառու։ Ուրեմն ատիպողական ծախոց հասնելու համար 75 զրշ տուրքը հաւաքելու սկսիլ պէտք է եւ ազգային տուրքը օրինաւորապէն հաստատելու համար քիչ մը սպասելու է։

ՍՈՒՐԵՆԱՅԱՆ Ա. ԱՂԱ. — Աղաթօն Գրիգոր է Փիւնտին կըսէ թէ՝ ատիպողական ծախոց համար 75 զրշի տուրքը պէտք է պահանջել, կը պատասխանեմ։ Բնշուն համար մինչեւ այսոր առջի տարուան երեսինից հաստատենական ընտրողաց կարգը անցող ազգայիններէն 75 զրշ չէ պահանջուած եւ մինակ 200 հոգին խնդրուած է։ Միթէ իրաւո՞նք է որ միւսները շի վճարեն եւ իրենց ընտրութեան իրաւունքը վայելն։ Աւստի առջի տարուան շի վճարողներէն պահանջելու է 75

զրշի տուրքը փոխանակ չըս տարուանը ամբողջ ամենին պահանջելու։

ԱՂԱԹՈՆ Գ. ԷՆ. — Երբ տուրքը օրինաւոր կերպով բաշխուած եւ հաստատուած չէ, միւս վճարողին կողմէն դժկամակութիւն կը անանուի։ Բայց քանի որ 75 զրշի տուրքը Տէրութեան հրամանաւ հաստատուածէ, ազգու ժիղոցներ կարելի է բանեցնել չ'վարացած գէմ որք իրաւունքներն կը վայելն բայց պարտքերնին վճարելու չեն համազւիր, եւ ասոր համար կառաջարկեմ որ Քաղաքական ժողովը խոհեմութեամբ պէտք եղան միջոցը գործածէ նիււուից Հոգարաձև թեան մեռօք։

ԵԱԶՄՍՀԵԱՆ Ա. ԱՂԱ. — Այս գործը թաղաքական ժողովը շի կ. նար կատարել, այն ուրիշ գործեր ունի տեսնելիք։ Աւստի պէտք է որ քանի մը երեսինից հանուաներ տարուանուին եւ հաւաքման հսկեն։

ՊՈՒՐԿՈՒՍՈՒԽԵԱՆ Ա. ԱՂԱ. — Այս 75 զրշի տուրքէն քանի՛ տարուանը պիտի անուի, երկու թէ երեք տարուան, ներկայ տարուոյս համար կանոնաւոր տուրքը չափակի հաստատուի։

ԳԱԶԱԽԵԱՆ Ա. ԷՆ. — Ի՞նչպէս կարելի է որ նոր օրինքը անցելոյն վրայ իշխէ եւ ըստ այնմ անցեալ տուրք մը հաւաքուի։

ԱՂԱԹՈՆ Գ. ԷՆ. — Նոր օրինք հաստատած չունինք. արդէն ասմանագրական օրէնք մ. կայ որ կը պահանջէն 75 զրշի տուրքը հաւաքել եւ առող բաշխման եղանակը հաստատել։ Բանի որ այս բաշխումը եղած չէ, կատաջարկեմ որ 75 զրշը իրեւ թերհաշիւ խոնդրուի մինչեւ ազգային տուրք հաստատութիւնը։

ԳԱԶԱԽԵԱՆ Ա. ԷՆ. — Բայց թերհաշիւ տուրք հաւաքելը նոր չինուելիք օրէնքով մը կին տուրք մը հաւաքել կը հասկցուի։

ՍՊԱՌԵԿԱԾԱՆ Ս. ԷՅ. — (Դիմութեալիս) Աղթթօն է Փէտախին խնդիրը լուսաւորեց եւ առիպոյշական պիտոյից համար անմիջական միջոց մը ցուցուց 75 զրչի թերհաշին առուրքը հաւաքել առաջարկելով միջեւ ազդային ընդհանուր արոց հաստատութիւնը:

Ուստի այս առաջարկութիւնը քուէի կը դնեմ:

ԶԱՐԴԱՐԵԱՆ Գ. ԱՂԱ. — Աղաթօն է Փէտախին առաջարկութիւնը օրինաւոր է. բայց մեր գիծակին գարուան չի բերէր. Քաղաքական ժողովը քանի մը հարիւր հազար դրշի պէտք ունի. Անոտակը տասը ըշ շինայ ծառայի մը վճարելու համար եւ եթէ 75 զրչի առուրքը վճարող շըլլայ, Քաղաքական ժողովը ի՞նչ չափական մեծ գործեր կրնայ տեսնել, ի՞նչ հրնայ ընել:

ԱՌԵՎԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — Ատենապետ է Փէտախին քուէի դնել կուզէ 75 զրշ հաւաքելու առաջարկութիւնը. բայց առաջ որոշել պէտք է թէ քանի տարուանը մէկէն պիտի ինդուկի. Անձնը որ 1863 տարուանը վճարած են, մինակ 1864-65 տարիներունը պիտի վճարեն անշաւուտ, իսկ անոնք որ չեն վճարած, երեք տարուանը մէկէն պիտի վճարեն:

ՓԱՆՈՒՍԵԱՆ Կ. ԱՂԱ. — Զարդարեան է Փէտախին առաջարկութիւնը կերպորդենք. թէ որ 75 զրշը վճարող շըլլայ, ի՞նչ միջոց գործածելու է:

ԱՂԱԹՈՅ Յ. ԷՅ. — Ամեն ազգաց մէջ, ինչպէս Քաղաքա, Անգլիա եւ այլն, ով որ պարտապաց գտնուի իրեն ինկամ օրինաւոր պարտքը վճարելու, կը պատճեի. Ասի կամաւոր նուէր, նպաստ չէ, այլ տուրք մը՝ որ օրէնքով հաստատուած է. եթէ կամաւոր ըլլար, ուզողը կուտար, ուզողը շեր առը.

ԱՂԱԹԵԿԱԾԱՆ Ո. ԷՅ. — Աղաթօն է Փէտախին առաջարկութիւնը քուէի չի գրած, կը

կրկնեմ որ Քաղաքական ժողովին անմիջապէս սոսակ պէտք է. ապա թէ ոչ Պատարիարքարանը գոցելու է որովհետեւ հոնակցի պաշտօնեայները առաջ սոսակի չեն կրնար գործել. թէեւ Ազգին վիճակը Զերի ծանօթ է, բայց մենք աւելի լաւ գիտենք Ազգային Պատրիարքարանի վիճակը, որովհետեւ անդադար մարդոց եւ գործոց հետ ենք:

ԱՌԵՎԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — Ասի զար խընդիր է, նախ ազի խնդիրը քուէի դիր:

ԶԱՐԴԱՐԵԱՆ Գ. ԱՂԱ. — Ասի քուէի դնելու հարի չի կայ, որովհետեւ Սահմանադրութիւնը արդ էն որոշած է 75 զրչի առուրք ժողովել:

ԱՂԱԹԵԿԱԾԱՆ Ս. ԷՅ. — (Փոխ-Ատենապետին) Կը պատասխանեմ որ այդ պատճառը մը չէ. Բամի որ օրինաւորապէս Ազգային տուրքը հաստատուած չէ, եթէ Ընդհանուր ժողովը 75 զրչի տուրքը հաւաքել ըրուէ, չուուողներ կրնան գտնուիլ. Աւստի ժողովին որոշումը պէտք է մեզի.

ԺՈՂՈՎԸ միաժայն հաւանութեամբ կորոյէ 1863-1864 եւ 1865 տարիներու 75 զրշ անշնչար մեացած տուրքերը իրեն թերհաշի հաւաքել. 1863 տարուանը վճարողներէն 1864-65 տարուանը մինակ պահանջելով եւ բնաւ չի վճարողներէն երեք տարուանը ամբողջ պահանջելով.

Վերը այս 75 զրչի տուրքը հաւաքելու եղանակին վրայ խօսք բացուելով. Աղաթօն Գրիգոր է Փէտախին սապէս ըստա.

ԱՂԱԹՈՅ Յ. ԷՅ. — Հաւաքման գործոցին թիւնը Քաղաքական նորորդոց յանձնելը գործնական միջոց մը չէ. ըստ որում իրենց հաւաքածը իրենն կրնան գործածել. Ամեն աեղ հաւաքման գործողութիւնը ծախը մը կարտագրէ. Անոնի Յանձնաժողով մը

կազմել պէտք է եւ անոր հսկողութեանը տակ հաւաքման դորձազութիւնը կատարել տալ:

ՍՈՒՐԵՆԵԱՆ 8. ԱՂԱ — Ես կառաջարկեմ որ տեսն թաղի Երեսփոխանները թաղական Արշարդոց հետ միանան եւ այս հաւաքման դորձին ձեռնարկեն, որպէս զի դիւրաւ կատարուի:

ԳՈԼՈՒՆԱՆ Ա. ԱՂԱ — Երեսփոխան մը հաւաքչութեան պաշտօն շի կրնար վարել ասի ոչ միայն անկարելի այլ և անպատճութիւն է Երեսփոխանութեան:

ԱՐԱԿՈՒՆԱՆԵԱՆ 8. ԱՂԱ — Եսատ Երեսփոխաններ իրենց բնակած թաղերուն ժողովրդեան կողմէն ընտրուած շնէն եւ շնէն կը քրնար իրենց թաղերու թաղական Արշարդոց հետ մատնալ, եւ այս գործը կատարել: Ամենէն պարզ միջոցը՝ քանի մը թոշակաւոր հաւաքիչներ կարգել է և Պատրիարքարանը կրնայ այս միջոցը գործադրեն:

ՄԱԿՍՈՒԽԵԱՆ Ս. ԷՅ. — Պէտք է որ Հնդհանուր ժողովը հաւաքման կերպը որոշէ, եւ մինչեւ որ այս որոշումը ըլլայ, թաղական ժողովը չի կրնար 75 դրչ որոշումը գործադրելու գործը իր վրայ տանուի:

ԱՐԱԿՈՒՆԱԿԱՆ Ս. ԱՂԱ — Անոնք որ երեք տարուան տուրքը կամ 75 դրչ ամբողջ մէկ անգամով չեն կրնար հատուցաննել, անոնց պայմանաժամ տալու է որ մասաւմաս վճարեն: Աւատի թաղաքական ժողովը թաղական Արշարդոց հետ խորհրդակցելով պէտք է որ ըստ այսմ տնօրինութիւն մ'ընէ:

ՍՈՒՐԵՆԵԱՆ 8. ԱՂԱ — Մագսուտեան Սիմոն էֆէնտիին առաջարկութեան համեմատ հարկ է պատիժ մը տնօրիննել վճարելու գմանակազմերուն համար:

ԱՏԵՆԱԿԱՆ Մագսուտեան էֆէնտիին առաջարկութիւնը այդ մտօք չէր, իւր առաջարկութիւնը հաւաքման եղանակին կը վերաբերի:

Մագսուտեան Սիմոն էֆէնտիին կը հաստատէ: Ատենապետ էֆէնտիի այն բացարութիւնը:

ՍՈՒՐԵՆԵԱՆ 8. ԱՂԱ — Հոգ չէ՛: մ/շապատիժ մը պէտք է, բարյական կամ նիւթական իսկ պատիժին տեսակը որոշելու զործը թաղաքական ժողովին խոհեմութեանը կը ձգենք:

ԳԱԶԱՁԵԱՆ 8. ԷՅ. — Հնդհանուր ժողովը 75 դրչ տուրքը հաւաքերու որոշումը կընէ եւ զարմանալի է որ է՛ն գժուարին կեար թաղաքական ժողովին կը թողու լուծել, այն է պատմոյ խնդիրը, որով մեծ պատախանառուութիւն կրնայ հրաւիրել իւր վրայ:

ՓԱՐՈՍԵԱՆ Կ. ԱՂԱ — Հնդհանուր ժողովով որոշելու է պատիժ տնօրիննելու ընթացքը: Եւ փորձառութեամբ գիտեմ որ առաջ չի հաւաքուիր մինչեւ որ ազդու միջոցներ ի գործ չի գործին:

ՍՈՒՐԵՆԵԱՆ 8. ԱՂԱ — Պատիժը Հնդհանուր ժողովով չի որոշուիր: ասի թաղաքական ժողովը պիտի որոշէ խոհեմութեան ամեն միջոցներ բանեցնելով: այս վախուկ կը տիմի վրայ աւելի երկար բացարութիւններ այսանդ տալը աւելորդ է:

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. ԷՅ. — (Սուրենեան 8. աղային դասնալով) Դուք էկ ասէի առաջ ըստոք որ 4000ի մտ ընտրողներին 1900 հոգի իրենց պարտը չեն վճարած եւ առաջ առաջ բացքած էիք որ պէտք եղած անօրինակութիւնը ըլլայ եւ գեռ ասոր ճարը չէ գտնուած: Աւատի Հնդհանուր ժողովին կիշնայ միջոց մը որոշել:

ՍՈՒՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — Ես իմ բազոքս ընտրութեանց ժամանակ ըրի եւ պնդեցի որ քուէ շառնուի, ինչպէս որ Տէրութեան համան այ այս է: Իմ խօսքերս այն ատեն մաիկ չըրին եւ անա արդիւնքը այն եղաւ որ այն ժամանակ չի վճարողները մինչեւ կիմայ վճարած չեն, թէեւ իրենց քուէարկութեան իրաւունքը կը վայելեն:

ԱՂԱՅԻՉՈՅ Գ. ԷՅ. — Ասեն մը Ազգային Պատրիարքարանի կառավարութիւնը հայրական կառավարութիւն մ'էր, ազգայիններէ ունանը կը մասնակցէին անոր ծախուց, ունանք չէին ուղեր մասնակցիլ, թէեւ օրինաւոր սորոց հիմ մը շիկար եւ հաւաքուածք կամսւոր նուէր էր: բայց զարձեալ երբ հաւաքան գժուարութիւններ երեւան ելնէին, և՝ Դրան բազրիի կը լլասը դժկամակողները զգաստութեան բերելու համար, ինչպէս որ 5,000 զրչի պահանջման համար բազրիի եղած ըլլալը դիտեմ: Խոկ հիմաց հաւաքուելիքը Սահմանադրապէս որոշուած օրինաւոր սուրբ մ'է, պարտք մ'է զոր ամէն անհատ պարտուուր է վճարել, որ անոր իրաւունքը կը վայելէ: Ուստի այս իրաւունքը յափշտակած կը լլայս մէկը երբ իր պարտքը չի վճարեր: Ուրեմն ինչ որ Տէրութիւն մը կը լլանէ այս առիթի ուուրքը հաւաքելու համար, պէտք է որ Ազգային Պատրիարքարանն ալ ընէ: Անհմանադրութիւնը կը պահանջէ որ իր պարտքը չի վճարողը պատժուի: Բ. Դրան սիջոցաւ մինակ թաղաքական ժողովնին խոհականութեան կը մզուի լաւ քննել այն անձնեց վիճակը որ վճարելու կարող չեն, թէ եւ ասիէ քանի մը տարի առաջ կարող էին, եւ ըստ այնօք պարտ ու պատշաճը տեսօրինել կարող ու չի վճարողներուն պարտքը ձանցուելու համար:

ՈՒՄԵՑ ՊԵՀԱՑԱՆ ԱՂԱ. — Այդ առաջարկութիւնը օրինաւոր է, բայց մեր Ազգին համար չէ: Այդ տեսակ բոնի միջոց մը կը լլայս տարածային տարածութիւններին ալ կեցրունական Անտուկին անօրահովութիւնըն է, ովք պիտի պահէ Անտուկը եւ անոր գրայ հոկի: Կառաջարկեմ որ պիտի եղած

ԱՂԱՅԻՉՈՅ Գ. ԷՅ. — Ուրեմն մի՛ յու առք որ ազգային ուուրքը ամբողջապէս հաւաքութիւնը է առ այս ազգային կրնար հաստատել: որովհետեւ թաղական տուրքը չի վճարող գտնուի եւ, ինչ միջոց որ կը գործածէք, նոյն միջոցը կրնայ գործածել Ազգային Պատրիարքարանն ալ շատ պարագաներու մէջ: Միթէ չի վճարողին գործը պատահէ նէ, թաղական նորհութը աւորմէ թաղական ուուրքը չառած, գործը կը կատարէ:

Այս վիճակաւութիւններէ վերջ, Ընդհանուն ժողովը լիուլի որ թաղաքական ժողովը զժկամակողները պատժելու միջոցները տնօրինէ:

ԱՏԵՆԱՊԵՏ Ընդհանուր գողովդ գետ չորսեց հաւաքման եղանակը: Խնձի կերեւի որ քանի հաւաքիչները կարգելու մասին ասիէ առաջ Սարուխանեան Սարութիւն ազային ըրած առաջարկութիւնը ընդունելի է:

ԳՈՐԾՈՒԱՆ Ա. ԱՂԱ. — Ելեւմոնից Հագարարձութեան պաշտօնն է հաւաքման գործը ըստ օրինի կատարել:

ԱՂԱՅԻՉՈՅ Գ. ԷՅ. — Այսպիսի գրամական գործադութիւնն մը այս պարտապահի մէջ պէտք է որ թաղաքական ժողովը իր վրայ առնու, վասն զի թէ որ ուրիշներուն ձեռք քը մնայ, կարելի է գժուարութիւններ ծագուի:

ՅՈՒԱԿԻՄԵԱՆ Յ. ԱՂԱ. — Ազգային ուուրքը կը մասու նուէր չէ՛, այլ պարագ մը զարածեն ազգային պարտաուոր է վճարելու Սարկայն հաւաքման գժուարութիւններին մէկն ալ կեցրունական Անտուկին անօրահովութիւնըն է, ովք պիտի պահէ Անտուկը եւ անոր գրայ հոկի: Կառաջարկեմ որ պիտի եղած

ապահովութեան պայմաններուն մէջ գրուի Մնառուկը՝ որպէս զի ժողովրդեան մէջ վստահութիւն տրիէ հաւաքութիւն սուսակին օրինաւոր գործ ածութեան համար :

Վերջապէս Ազամօն Գրիգոր Հիմնատիք առաջարկութեան վրայ Ընդհանուր Ժողովը կորոշէ որ Թաղաքական Ժողովը 75 դրէ ի ազգային արոց հաւաքման գործողութիւնն ինքնին կամ Մասնաժողովի մը միջոցան կախի եւ հոգայ Վարչութեան անմիջական պիտոյքը :

3

ԱՂԱՓՈԽ Գ. ԷՅ. — Հիմա կրնանք հանդանակութեան տեղեկագիրը քննութեան առնուլ, քանի որ արդէն անոր մէկ քանի յօդուածները քննուեր են, եւ Մարկոսուն Գրիգոր Հիմնատիին Մասնաժողովի մը միջոցան այն տեղեկագիրը քննուելու առաջարկութիւնը չէ ընդունուած Ընդհանուր Ժողովին կորմէն եւ գործը կախ մնացեր է, ինչպէս որ Առօննապետ Հիմնատին ալ առաջուց բացարձնեց :

ՄԱՐԿՈՍԱՆ Գ. ԷՅ. — Իմ առաջարկութիւնս սիսաւ բացարուած է, ես չըսի որ տեղեկագիրը զատ Մասնաժողովի մը միջոցան քննուի եւ ապա Ընդհանուր Ժողովին ներկայանան, այլ երբ զիսկցի որ միմարտնութիւնը կերպարի, ըստ որ՝ այն Երևանի խանակութիւնը որ դիտողութիւն ունին, գրի առնուն իրենց դիտողութիւնը եւ հանգանակութեան Մասնաժողովին զրկեն, եւ եթէ կուզեն, առանձին անոր հետ խորհրդակցին, համոզուին եւ վերջը տեղեկագիրը եղած դիտողութեանց հետ Ընդհանուր Ժողովին ներկայացուին :

ՓԼՓԱԶԾԱՆ Գ. ԱՐՄՐԱՅ. — Տեղեկագրէն առաջ պէտք է որ նախ Պատրիարքարանի ըստիութեանց հետ Ընդհանուր Ժողովութեան ապա որոշուի թէ Ազգը որչափ հասութիւն :

Կրնայ ձեռք բերել եւ, այնչափ ալ ծախսի դուռ բանայ :

ՄՈՒԿԱՅԱՆՆԱՆ Յ. ԱՂԱ. — Սահմանագրութեան համեմատ ազգային արոց բաշխման եւ հաւաքման եղանակը Բաղաքական Ժողովը պիտի ընէ, բայց մեր չի կրցանք ընել, ուստի արդի Թաղաքական Ժողովը պէտք է որ գործը իր վրայ առաջ :

ԱՏԵՆԱՊՈՅՏ. — Արդէն բոլոր Երևանի բանեկ թէ ինչ պատճառաւ Ընդհանուր Ժողովը արոց բաշխման եւ հաւաքման եղանակը պատրաստելու եւ հաստատելու գործը իր վրայ տառ եւ իր կողմէն մասնաժողով մը կազմեց, Նախարար Թաղաքական Ժողովը առջի բաշխման եւ հաւաքման եղանակը չէր կրցած գործադրել, թէ՛ այս անյաջողութեան պատճառը քննելու եւ թէ հիմնական եղանակ մը պատրաստելու եւ յաջորդ արութան ազգային ելմուխի ցուցակը շինելու համար կազմանած մասնաժողովը աշխատեցաւ եւ Խուսինեան Հիմնատիին հանած տեսարակն ալ օրինակ բռնելով իր առաջին տեղեկագիրը ներկայացուց, որուն քանի մը յօդուածները արդէն քննուած են :

ՄՈՒԿԱՅԱՆՆԱՆ Յ. ԱՂԱ. — Ես կառաջարկեմ որ Սահմանադրամակս վարուելու առաջարկական Ժողովը արոց պիտի մնան այն տեղեկագիրը որ ինձի անդորրադրելի կը թուի եւ Ընդհանուր Ժողովին մէջ քննելն ալ անդադան կարելի :

ԱՏԵՆԱՊՈՅՏ. — Տեղեկագիրը որ կոչմէն ալ դայ, վիճարանութիւնը միշտ պիտի ըլլայ Ընդհանուր Ժողովին մէջ, Այս ինձիրե հասուն քննութեան կարօտ է, որպէս զի օրինաւորութեան եւ արդարութեան վրայ հիմնուի, որովհետեւ տուրըը Սահմանադրութեան ոգին է եւ այս բանին համար թէ որ քանի մը ամիսներ ալ անցունենք, հ'ո՞չ չէ :

ՄՈՒՊԱՀԱՏԵԱՆ Յ. ԱՂԱ — Բայց ամէն մարդ չի կրնար իր գործը ձգել եւ այս գործին հոտեւէն իյնալ :

ԳՈԼՈՎԵԱՆ Ա. ԱՂԱ — Կը կրկնեմ որ Քաղաքական Ժողովին պաշտօնն է արց բաշխումը եւ հաւաքումը որոշել . ուստի իրեն կիյնայ տեղեկադիրը քննել եւ իրենը ինչ հանուր ժողովին ներկայացնել :

ԱՂԱՅԻՆ Գ. ԷՅ. — Այսո՛, եւ այսպէս կը պահանջէ նաև Սահմանադրութիւնը :

ԳԱԶԱՅԻՆ Յ. ԷՅ. — Ազգային Պատրիարքարանի ծախսը շատ է, Ազգը չի կը նոր տանիլ զայն, ուստի պէտք է Պատրիարքարանի պաշտօնէից թիւը պակսենել եւ ծախսը քիչցնել :

ՓԱԽՈՒՍԱՆ Կ. ԱՂԱ — Մեր Ազգային Պատրիարքարանի ծախսը քիչ է շատ չէ, այս ծախսը չի բաւէր Սահմանադրական նոր պիտոյից եւ Պատրիարքարանի պաշտօնեայները կամ անոնց ամսականները պակսեցնելով մեծ շահ մը ննուուի չի գոյացնել չ զատ, գրագիրներուն ալ վհատութիւն կը պատճառէ :

ԱՅԽՈՒԱԳԵՏ — Այդ ուրիշ խնդիր է :

ՄՈՒՐԵԱՆ Յ. ԱՂԱ — Միւլպահեանեան Յակոր ազային առաջարկութիւնը ինձի ընդունելի չը ընդունիր, որովհետեւ Ազարէկնան Մարդի էֆինսին ալ, որ Քաղաքական Ժողովին անջն է, հարկան իրը Տեղեկադրեր պիտի ու շատպահէ այդ տեղեկադիրը :

ՄՈՒՐԱՋԵԱՆ Յ. ԱՂԱ — Քաղաքական Ժողովը քսան հոգիէ կը բարկիանայ եւ մինակ Սահմանադրութիւնը կը համար մէջ, Սահմանադրութիւնը կը հրամայէ որ Քաղաքական Ժողովը առուրքը որոշէ, առջէկ է Տեղեկադրերին հոն գտնուիլը որ կամ կը համոզէ եւ կամ կը համոզուի :

ՄՈՒՐԵԱՆ Յ. ԱՂԱ — Մարկոսեան է Փէնսիին առաջարկութիւնը աւելի օրինակ է, զատ մասնաժողով մը կազմելու է :

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՅ. — Բանի որ Սահմանադրութիւնը կուզէ որ Քաղաքական Ժողովին կողմէն ներկայանայ տեղեկադրիրը, այն ասեն գիտողութիւն ունեցող նրեափախաները կրնաւ իրենց գիտողութիւները գրաւորակէս ուղղել Քաղաքական Ժողովին :

ԳՈԼՈՎԵԱՆ Ա. ԱՂԱ — Բայց նրեսի խոսները միշտ իրաւունք պիտի ունենան խօսելու նոյն տեղեկագրին վրայ :

ԱՅԽՈՒԱԳԵՏ — Այդ իրաւունքը ո՞վ կը բնական բարեկարել :

ԺՈՂՈՎԸ կորոյէ որ Մասնաժողովին չի նած Հանգանակութեան տեսրակը Քաղաքական Ժողովը քննել եւ նրեսի խօսնացնեաց գիտողութիւններն ալ, եթէ ընեն, առելով՝ իր կողմէն տեղեկադիր մը ներկայացնէ իրեն :

ԶԱՐՈՄԱՐԵԱՆ Գ. ԱՂԱ — Իմ գիտողութիւնս ուշադրութեան շառնուեցաւ, Քաղաքական Ժողովին ամենէն մեծ ցաւը ստուի պակասութիւնն է, ես չեմ կարծեր որ 75 դրւ տուրքը մեծ գործան մը բերէ այս ցաւին, մասնաւանդ որ հաւաքելն ալ երկար պիտի քէ :

ՄՈՒՐԱՋԵԱՆ Յ. ԱՂԱ — Հաւաքումը վազը կ'սկսի եւ քանի մը օրէն Սնտուկը ստուկ կուգայ :

ՄՈՒՐԵԱՆ Յ. ԱՂԱ — Ազգային Ժողովները առանեւինը տարիէ ի վեր կը շարունակուին եւ միշտ ասանկ նեղութիւններու հանգիստ են, ազգային Սնտուկն մէջ ե՞րբ պատրաստ գրամ գտնուած է որ հիմա ալ գտնուի :

ԶԱՐԴԱՐԵԱՆ Գ. ԱՂԱ-Եթէ հիմակուան նեղութիւնները առջիններուն վրայ աւելցած տեսնէք, այն ժամանակ պիտի խոստովաճախիք որ երբէք Քաղաքական ժողով մը այսպիսի դրամական ծանր վիճակի մէջ ինկած չէ:

ՍՈՒՐԵՆՆԵԱՆ Յ. ԱՂԱ-Զարդարեան Դէրգ աղան որովհետեւ առաջին անգամն է որ ժողովականութեան պաշտօնը կը վարէ, ուստի ծանր կերեւայ իրեն այս վիճակը բայց պէտք է գիտնալ որ այսպիսի վիճակներ շատ անցուցած են առջի Քաղաքական ժողովները: Ազգային պարտքը Քաղաքական ժողովին անձնական պարտքը չէ՝, ոյլ Ազգինն է, եւ երբ ժողով մը պաշտօն կը վարէ, իրուշ չնորհ եւ անձնութիւններ կը վարէ եւ չնորհակալ ենք որ կը շարունակէ զայն մինչև շարդ:

ԱՏԵՆԱՊԵՏԱ - Երբէք Քաղաքական ժողով մը այսպան ազգային պարտքով ազգին գործոց գլուխը անցած չէր. Երբէք Պատրիարքարանի պաշտօնեայ մը Սնուուկէն մէկ ու կէս տարուան առնելիք ունեցած չէր, ինչպէս հիմա ունի. Երբէք Պատրիարք մը Սնուուկէն 120000 զըս պահանջիք ունեցած չէր. Երբէք գիւտանդութիւն եւ հրդեհ ետեւէ ետեւ գալով Անցադրաստան հասոյթեները եւ ուրիշ ազգային տրոց ազբիւ ըները շորցած չին եւ երբէք Պատրիարքարանը Ս. Երուսաղէմի տուրբէն զրկուած չէր, որ շատ անգամ չի բաւելով, առջի Քաղաքական ժողովները փօխառութեան ալ դիմած էին:

ՍՈՒՐԵՆՆԵԱՆ Յ. ԱՂԱ - Առջի Ազգային ժողովներն ալ շա՞տ կրակներ տեսած եւ շափազանց նեղութիւններ կրած են: Հոգելոյս Յակոր եւ Սարգիս Սրբազններն ալ իրենց Պատրիարքութեան ժամանակ ազգային Սնուուկէն մեծկակ գումարներ պահանջէ ունէին եւ Ազգին շնորհեցին:

Ես հիմա կըսեմ թէ ստիպողական ծախքերը 75 զըս թէրհաւէլու տուրքով կարելի

է դոցել եւ վարչութիւնն ալ այս գործին յաջողութեան աշխատելու է:

ԱՄԱՆԻԱՆ ՅՈՎԱՅՐԱՆԾՈ ԱՂԱ - Ազգ Հարուստ է, 75 զըսի տուրքը շուտով կը հաւաքուի, բաւական է որ կեդրոնական Սնուուկը բարեկարգութեան մէջ մոնէ եւ յատուկ Մասնածողով մը անոր ապահովութեան հսկէ:

ՄՈՒՊԱԿԵՍԱՃԵԱՆ Յ. ԱՂԱ - Քաղաքական ժողովին գործն է Սնուուկը պէտք եղածին պէս բարեկարգել:

ՓՈՓԽԵԱՅԱ - ԱՄԻՒՐԱ - Ներկայ Երես փոխանները 75 զըսի տուրերնին կը խոստանան անոինակէ զրկել: Ես պատրաստ եմ հիմա վճարելու, բայց որո՞ւ զրկելու է:

ԱՏԵՆԱՊԵՏԱ - Դանձապետը հոս չնեն կրնար որոշել, Պատրիարքարան կրնաք զրկել: Երկուշարթի օր Քաղաքական ժողովը արտաքոյ կարգի նիստ մ'ընելով պիտի եղածը կը տնօրինէ 75 զըսի տուրքը հաւաքելու համար: Սակայն ուրիշ խնդիր մը կայ, այն է Քաղաքական ժողովին քանի մը անդամոց հրաժարականի խնդիրը:

Արդէն, ինչպէս որ գիտէք, որոշուած էր հրաժարական չընդունելի, ուստի Քաղաքական ժողովն ալ ո՛չ նորիրդոց եւ ո՛չ Հագաբարձութեանց անդամ ընտրուած անձանց հրաժարականը չընդունեց եւ գործ ալ շնուռաւ: Ուստի ժողովը կուզէ իմանալ թէ այն հրաժարականները ընդունելի են թէ ոչ:

ՄԱՐՈՒԽԱՆՆԵԱՆ Յ. ԱՂԱ - Ամէն Քաղաքական ժողով այսպիսի դժուարութիւններ կրած է: ընտրեալները կը հրաժարին եւ նոր ընտրութիւն կըլլայ: Ուստի այս անդամ ալ նոյն ընթացքը բռնելու է:

ՄՈՒՊԱԿԵՍԱՃԵԱՆ Յ. ԱՂԱ - Մենք ոլ ժողովականութիւնն ըրինք, այդպիսի խըն-

գիրներ լնդհանուր ժողովին ներկայացնել աւելորդ է . Սահմանադրութիւնը ինչ ո՞ր կը հրամայէ այս ընելու է , բանի պաշտօն վարող շրջար , երբ Քաղաքական ժողովին մէջն հրաժարելոց թիւը 3 ի հասնի , նոր ընտրութիւն ԿԸԼՄայ .

ԱՏԵՆԱՊԵՏ — Պէտք է լնդհանուր ժողովին ներկայանայ այս խնդիրը , որովհետեւ նա ինքն որոշած էր հրաժարական չընդունէլ :

Այժմ հրաժարողներն են՝ Սարաֆեան

Յարութիւն եւ Սիրէնեան Յովհաննէս աղաները , ինչպէս նաև Տատեան Սիմոն պէյը . Բաել է հրաժարողաց թիւը երեքի հասած է , ինչ է՞ ժողովիդ որոշումը .

Ժողովը կորոյէ որ Քաղաքական ժողովը սոյն հրաժարելոց հրաժարականները ստուգելէ ետեւ , ուրիշ առթիւ անոնց տեղ նոր ընտրութիւն կատարուի .

Ժողովը կը վերջանայ ժամը 8 ½ ին .

Փոխ-Ատենապետ

Ս. ԱՂԱԲԵԿԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ Ժ. Հ.

22 ՀՈԿՏԵՄԲՐԵՐ 1865

ՓՈԽ-ԱԶԵՆԱՊԵՏ

ՆԱՀԱԳԵՑ ԷՖԷՆՑԻ ԱՌԻՍԻՆԵԱՆ

(Ներկայ Երեսի անդամ 74)

ՓՈԽ-ԱՅԵՆԱՊԵՏ ՌԻՎԱՐԻՆԵԱՆ ՆԱՀԱՊԵՏ
ԷՓՀՆԹԻԲ ԱՅԵՆԱՊԵՏՈՎԹԵԱՄԲՐԸ ատեանը
բացուցաւ ժամը 7 1/2 ին ի ներկայութեան
53 նրեափիմանաց, և հետզհետէ եկող Երեսի անդամի այս թիւը 71 ի հասաւ։

4

Ս. ՆԱԽԱԳՈՅ - Փորձով տեսնուած բան
է որ ամէն օգտակար գործ գժուարութիւններ ունի, որոց առջեւը վհատելու չէ։ Առաքինութիւնը կը պահանջէ որ այն գժուարութեանց յաղթենք։ Դժբագդարար Սահմանադրութիւնը հաստատուելու չի վեր այս առաքինութիւնը ամենուն կողմէն չի անենուցաւ։ Կեդրոնական Վարչութիւնը ո՛չ միայն Մայրաքաղաքին գործոց, այլ եւ գաւառական գործոց տեսչութիւնը պէտք է վարէ, սակայն մինչեւ ց'այսօր մեծ բան մը ըրած չէ եւ Քաղաքական ժողովները հետզհետէ կը հրաժարին։ Շատ բան մեր վրայ առած նըք եւ բան մը ըրած չունինք։ Ուստի Պատրիարքութիւնն ալ պարագ, ժողովականութիւնն ալ պարագ է եթէ գործոց։

ծերը այս ցաւալի կերպով շարունակուին։ Իմ սրտիս ցաւէն կը խօսիմ ասանկ եւ գարման մը կը խնդրեմ։ Սահմանադրութիւնը ինձի չի ներէր որ ամեն յան ընեմ, պէտք է որ ժողովներուն հետ գործեմ։ որչափ որ սովորական գործերը ես ինքնին կը կատարեմ, չեմ կրնար գաւառներէն նկած ծանր խնդիրները տնօրինել, պատասխանատուութիւնը փաստ առնելով։ Հասարակութեան մէջ շատ տարածայն խօսքեր կը պարզանի, ևս միայնակ պատասխանատու կը ներկայանամ, թէեւ այս պատասխանատուութեան մասնակից են ինձին հետ գործելու համար որոշուած ժողովները։ Որովհետեւ ես որչափ որ պատասխանատու եմ, Դուք ալ նոյնչափ էք եւ Ձեզով է իմ պատասխանատուութիւնս Ուստի Կաղաքեմ որ սիրով եւ միարանութեամբ գործերը առաջ տանելու աշխատինք, մեր ուխուղ նորոգենք առաջի Աստուծոյ եւ Ազգին, մեր պարտականութիւնները խզնի մոռք կատարենք եւ ազատ ըլլանք պատասխանատուութենք։

Ահա՛ այս նպատակու հրաժիրեցի Ընդհանուր ժողովը ժողովը եւ ահա՛ այս է իմ ազանքաց։

Նախագոհ Սրբազնի սոյն խրատականէն յետոյ կարդացուեցաւ նախորդ նատի առաջնագրութիւնը :

ԱՅԱՀԱՅԱՆ Յ. ԷՅ. — Ես իմ կողմէս գիտողութիւն չըրի, ինչպէս կը հասկցուի առենագրութենէն՝ թէ տրոց շրջաբերականները Բնդհանուր ժողովն կողմէն եթէ վաւերանան, հասարակութիւնը պիտի վճարէ խնդրուած նույնը: Նոյնպէս իմն չէր ինքանատան ծախքերը շափառորելու հօսովը, այլ ես իրեւ թարգման հասարակութեան նոյն գիտողութիւնները մէջ բերած էի: Ասկէ զատ, տրոց շրջաբերականներուն նկատմամբ Աղաթօն էֆինտիին ինձի տուած պատասխանը սիսալ ատենագրուած է կարծեմ:

ԱՅԵՆԱՊԵՏ — Այդ գիտողութիւնը Զեզի իշխար ընել: Աղաթօն էֆինտիին ներկայ է, թէ որ գիտողութիւնը ունի, կրնայ ընել:

Ուրիշ գիտողութիւն տեղի չունեցաւ եւ ատենագրութիւնը քուէի դրուելով ընդունելուց առաջ:

ԱՅԲՎԻԶԵՆ ԷՅ. — Ատենագրութեան վրայ գիտողութիւն չըրի եւ չնմ ընէր, արովինտեւ ո՞չ միայն ես ներկայ չէր անցեալ նիստին, այլ նաև, ինչպէս արդէն բողոքած եմ, ինձի համար վաւերական չէ 51 հոգիով եղած թերի նիստի մը ատենագրութիւնը: Միայն կառավարինմ խնդրոց կարգին չանցած ժողովը տրոց շրջաբերականին դորդը քննութեան առնու եւ ես ալ իմ գիտցածո զրուցեմ:

ԱՅԵՆԱՊԵՏ — Այսոր խնդրոց կարգ մը պատրաստուած է, որով պիտի զրացի Բնդհանուր ժողովը, Այրվիշէն էֆինտիին խնդրոյն ալ կարգը կուգայ կարծեմ: Իսկ թէ որ Արեսփիսանը կուզեն որ անոր խնդրիր առաջ անցնի, այն ատեն ըսելիք չի մնար:

Քուէարկութիւն կատարուելով ուղարկացաւ որ խնդրոց կարգը պահուի:

Աւատի խնդրոց կարգին մէջ առաջին խնդրիը նորընտիր Երեսփոխանաց վաւերացումն ըլլալով, ընտրութեանց տեղեկագիրը կարդացուեցաւ, որուն օրինակն է հետեւելուը:

ՏԵՂԵԿԱԳԻՐ

Ծնորութեան Ազգայ ն Երեսփոխանաց

Յայտնի է որ Ընդհանուր Ժողովը Աղային Սահմանադրութեան 69 րդ յոդուածին համաձայն՝ Մայիս ամսոյն 21 ին Ազգ Երեսփոխանաց մէկ հինգ երրորդ մասին վիճակահանութիւնը կատարեց, եւ և պիճական ելան:

Կրօնական դասին

1. Յովհաննէս Վարդ. Այթեան
2. Յովհաննէս Քահ. Հիւնեքարպէյէնտեան
3. Գրիգոր Անդրեան
4. Յարութիւն Պալատու

Աշխարհականաց դասէն

Երեսփոխան Մայր Ելիէնիցանց

1. Սերովիչ էֆ. Վիշինեան
2. Անեփան պէյ Ասլանեան
3. Գրիգոր էֆ. Օսեան
4. Գէորգ պէյ Երամեան
5. Մկրտիչ աղա Աղաթօն
6. Նայուայ էֆ. Շաղուպէան
7. Գէորգ աղա Զարգարեան
8. Յովհաննէս աղա Ասլանեան
9. Կարտապետ աղա Փանոսեան
10. Յակոբոս աղա Արշակ
11. Նահապետ էֆ. Խուսինեան
12. Մատթէոս աղա Այրվանեան
13. Յովհաննէս աղա Յովհակմեան

Երեսփոխանք Պէջիկրաշի

1. Յովհաննէս Պէյ Տատեան
 2. Կարապետ Ամիրա Պալեան
 3. Անդրանիկ Պէյ Կրճիկեան

Նոյնպէս Նկատելով որ Կրօնական Երեսփոխաներէն՝ Մայր-Եկեղեցւոյ Յ. Գէորգ վարձանած, Տ. Սահակ Եպիսկոպոս, Տ. Արքահամ եւ Տ. Մեսրոպ վարդապետք բացակայ են, եւ Աշխարհական դասէն՝ Խւկիւտար Ս. Կարապետի Թաղէն Գասեան Յառութիւն, Ս. Խաչի Թաղէն՝ Պէյէրեան Յակոբ և Պէյէրեան Յակոբ մեռած, Եերայի Թաղէն՝ Եղիշաղարեան Յովհաննէս, Սամաթիոյ Թաղէն՝ Մերունեան Մինսա աղայք հրաժարեալ, Խոյնի Տ. Գրիգորեան Պետրոս աղայ հրաժարեալ եւ Եերայի Խստիմարանեան Գէորգ էջնատի ալ բացակայ է, որովհեց՝

Ա. Որ զիհական հրաժարեալ Երեսփոխանաց առթիւ ըլլալիք ընտրութեան առեն, մեռած, հրաժարեալ եւ բացակայ գտնեած Երեսփոխանաց առեղ ալ ուրիշներըն ընտրուին :

Բ. Ս. Նախագահը Ընդհանուր Ժողովին այս բնաւ չեկող կամ մէկ անդամ ներկայ գտնեւող Երեսփոխանաց գրէ եւ հրաժարականին խնդրէ, եթէ ներկայանալու կամք չունին :

Գ. Սահմանադրութեան առաջին Գործիր Յանձնաժողովին առջի Երեսփոխանաց համար կամ մէկ անդամ ներկայ գտնեւող Երեսփոխանաց գրէ առաջարականակ տուած հրահանգաց համեմատ այս նոր ընտրութիւններըն կատարուին :

Այս որոշմանց գործադրութեան համար Սահմանադրութեան Գործադիր Յանձնաժողովին այս մասին իր պաշտօնը մեծաւ մասամբ կատարած ըլլալով, կը փութայ ընտրութեանց ընդհանուր յայտագիրը Զեր Սրբազնութեան ներկայացնել :

Զեր Սրբազնութիւնը Յանիսի 5 ին՝

Գործադիր Յանձնաժողովոյ պատրաստած առաջին հրահանգը գրէց Մայր-Եկեղեցւոյ՝ Պէջիկրաշի, Խւսկիւտար Ս. Խաչ եւ Ս. Կարապետի, Սամաթիոյ եւ Եերայի Թաղական Խոյնի որով, որով կը խնդրուէր՝

Ա. Բնադրական Ժողով կազմել Սահմանադրութեան 7 լրդ յօդուածին համաձայն :

Բ. Նախակին Գործադիր Յանձնաժողովը օրովը պատրաստուած Երեսփոխանական ընտրողաց ցուցակը սրբագրել :

Գ. Եռապատրիկ թուով ընտրելեաց ցուցակը մը պատրաստել :

Նոյն միջոցին Եկեղեցական Երեսփոխանաց ընտրութեան համար ալ պէտք եղած հրահանգը արտեւցաւ որու որ անկ է :

Բաց ի Եերայի եւ Սամաթիոյ Թաղից ընտրողաց ցուցակներէն, Մայր-Եկեղեցւոյ, Պէջիկրաշի, Խւսկիւտար Ս. Խաչ եւ Ս. Կարապետ Եկեղեցեաց թաղերէն առաջին հրահանգին համեմատ ընտրողաց եւ ընտրելեաց ցուցակներըն եկան :

Եւ ըստ որում Փետրվար ամայն մէջ կատարուելիք այս գործը դժբաղդարար Յուլիս ամսոյ մնացած էր, որով Ազգային Ընդհանուր ժողովին ամրողնութիւնը կորուած եւ խիստ սովորված կան կերպարանք մը առած էր, Զեր Սրբազնութեան հրամանին համաձայն՝ Սահմանադրութեան Գործադիր Յանձնաժողովին, առանց Եերայի եւ Սամաթիոյ ցուցակներուն սպասելու, պարտաւերեցաւ միւս չորս թաղերէն եկած ընտրողաց ցուցակները հին բաշխման ցուցակներուն հետ բազդատեց, եւ նշանաւոր տարրերութիւն մը չի գտնելն յայտնուելուն վրայ Զեր Սրբազնութիւնը Յուլիսի 14 ին՝ քուէարկութեան մեռնարկելու համար, ըստ հրահանգաց նախորդ Գործադիր Յանձնաժողովից կամքական գրկեց վերոյիշեալ չորս Թաղից Ընարարական Ժողովով, Սահմանադրութեան 69 յօդուածին բաշխման նոր գործողութեան

մը հարկը չի տեսնելով, եւ Զեր Մրրազնութիւնը ներայի Թաղական Արդիոգին կրկին եւ կրկին ազդարարութիւններ ուղղեց առաջին հրահանգին գործադրութեան համար։

Ահաւասիկ Երեսփոխանական ընտրութաց թիւր՝ ըստ հին եւ ըստ նոր ցուցակաց։

	Ճի՞ն ցուցակ	Առ ցուցակ
Թամ-գարու	613	585
Պէշիկթաշ	149	166
Խւկիւտար Ս. Խաչ	169	167
Խւկիւտար Ս. Կարապետ	180	205
Ակրա	450	423

Յուշիս ամսոյ մէջ Խւկիւտար Ս. Խաչի և Պէշիկթաշի թաղից Ընտրութական ժողովներէն Երեսփոխանաց ընտրութեան յայտագիրները հասան, եւ որովհետեւ նոյն միջոցին տիրոզ համաճարակ հիւանդութիւնը աստակացաւ, ընտրութական գործոցը թիւները բնականաբար դադրեցան։

26ր Մրրազնութիւնը Անպատճեր ամսոյ սկիզբը վերտին ըլու հանուր ազդարարութիւններ ուղղեց Երեսփոխանաց ընտրութեան գործը շարունակելու։

Հետեւապէս Սկեղեցական Երեսփոխանաց ընտրութեան համար կազմուած Ընտրութական ժողովը իր գործը սկսաւ, եւ 8 միջեցեցական Երեսփոխանի տեղ 9 ընտրեց, համաճարակ հիւանդութեան ատեն՝ Ազգային Երեսփոխան Տ. Սարգիս Արքավոխոկոպու վախճանեած ըլլալուն համար։

Սամաթիւյ Ս. Գէորգ թաղի Երեսփոխան Տատեան Միմօն պէջը, եւ Սամաթիւյ Ելինիմահալլէի եւ Նարիլ գորուի մատցեալ թաղից Երեսփոխան Վալեան նարգիս պէջը հրաժարած, Ասազիւղի Երեսփոխան Մոմձեան Մկրտիչ ազան վախճանած ըլլալով, վերոյիշեալ թաղերուն պէտք եղած ազդարութիւնները գրուեցաւ նորոգ ընտրութեան համար։

Արդ ըստ որում 26ր Մրրազնութիւնը Ազգային Երեսփոխանաց ընտրութիւնը ըստ մեծի մասին կատարուած եւ բաց ի Սումա-

թիւյ եւ Ասազիւղի թաղերէն միւս Երեսփոխանաց ընտրութեան տեղեկագիրները համած տեսնելով, արժան կը գատէ Ընդհանուր ժողով հրաւիրել, Սահմանագրութեան Գործադիր Յանձնաժողովով լ'սպասելով, կը փութայ եկած անզեկագիրներուն բավանդակութիւնը այս ընդհանուր յայտագրոյ մէջ ամփոփել։

Աւստի Եկեղեցական Երեսփոխանաց եւ միւս հինգ թաղերու ընտրութեանց տեղեկագիրները, զարս Գործադիր Յանձնաժողովը հետզենաժամ եւ օրինուոր դասել էր, բացի ի Խւկիւտար Ս. Խաչ թաղի սեղեկագրէն, իրենց մէջ կը պարունակին ընտրական գործուութեաց պրինալորութեան պայմանները, այսինքն՝

Ա. Քուէարկութեան համար որոշուած օրէն ութ օր առաջ իրենց ընտրութաց և ընտրելեաց ցանկերը Եկեղեցւոյ բակը կախած էն գործուածութեան ու պայմաններու այսինքն։

Բ. Քուէարկութեան հրաւիրելը նոյն շարթուան մէջ ընտրութաց դրկուած եւ Եկեղեցեաց բակը կախուած ընտրելեաց ցանկերէն մէկ մէկ օրինակ ծանօթութեամբ հանգերձ դրկելով ըստ 71 դ. յօդուածոյ Սահմանագրութեան։

Դ. Գրեթէ որոշեալ պայմանաժամին քառարկութիւնը դև գրեցուցած եւ գունդամարը ըստ օրինի կատարած են, ինչպէս որ ներկայ ընտրութեանց տեղեկագիրները մաներամասն պարագայինք կը հաստատեն եւ հետեւեալ արդիւնքը կը ցուցունեն։

Եկեղեցական նորբնուիր Երեսփոխան

Բացարձակ առաւելութեամբ

- Արքական Արքեպիսկոպոս
- Յովհաննէս Վլոգ. Աէթեան
- Յովհաննէս *- Գարեգին *- Յարութիւն Բնիկ. Զալաթիոյ
- Սուքիսաս *

- Համեմատական առաւելուրեամբ
 7. Յովհաննէս Վրդ. Փափազեան
 8. Յարութիւն Քհնյ. Պալատու
 9. Սահակ Տիջագիւղի

Աշխարհական նորբնափր Երևափասան
 Գում-Գարու Մայր-Ծիկեղցի
 Թայարձակ առաւելուրեամբ

1. Առեփան Պէյ Ասլանեան
 2. Արբահամ աղա Հարենց
 3. Ակրպիչ էֆ. Վիլյնեան
 4. Դրիփոր աղա Քարակիօզեան
 5. Աստուած ատուր աղա Գէորգեան
 6. Առաքել աղա Քացարեան

Համեմատական առաւելուրեամբ
 7. Մկրտիչ աղա Ազաթօն
 8. Գէորգ պէյ Երամեան
 9. Եսազուպ էֆ. Եսազուպեան
 10. Միրիման ամիրա Փափազեան
 11. Նահապեան էֆ. Ռուսինեան
 12. Կարապետ աղա Փանոսեան
 13. Գէորգ Զարդարեան

Պէտքիրաշ

- Բայարձ ակ առաւելուրեամբ
 1. Առաքել Միամի էֆ. Տատեան
 2. Կարապետ աղա Խւթիւնեան
 3. Պօլոս Աշնանեան

Խուկիւտար Ա. Կարապետ
 Թայարձակ առաւելուրեամբ
 4. Մկրտիչ Պէյ Բէյիղեան

Բ երայ

- Թացարձակ առաւելուրեամբ
 1. Յովհաննէս աղա Վարդանեան
 Համ-մատական առաւելուրեամբ
 2. Յովհաննէս աղա Թագւորեան

Խակ Խւսկիւտար Ա. Խաչ Թաղի Ելքեան
 Փափանական ընտրութեան գալով, Երբ ա-

նոր տեղեկադիրը, համաճարակ հիւանդութենէ, ետեւ Սահմանադրութեան Դործ ադիր Յանձնաժողովը Նկատողութեան առաւ, եւ միանամայն Ընտրուզաց դրկուած հրահրագիրներուն մէկ օրինակը Նախագահին կողմէն սառորդրուած անուղղակի կերպով իր ձեռքը հասաւ, դիսեց որ Ընտրուական ժողովոյ Նախագահը՝ փոխանակ գրելու թէ Ընտրուակ պարտաւորեալ չեն պատրաստուած ընտրելաց ցուցակին հնտեւելու, հրահրեր է Ընտրուզները որ Ընտրելեաց ցուցակին մէջէն մէկ հոգի ընտրեն եւ իրենց բուէն այնպէս պատրաստեն, Սահմանադրութեան 71րդ յօդուածին հակառակ:

Զեր Արրտօնութիւնը Սահմանադրութեան 42րդ յօդուածին համաձայն այս ապօքինաւոր կէտին վրայ բացատրութիւն խնդրեց Ընտրուական ժողովին, յայտնենազ ոյր թերեւս այս գանցառութիւնը անզգուշ թենէ առաջ եկած ըլլայ: Ընտրուական ժողովը պատասխանեց թէ, Ըստ որում Եկեղեցւոյ բակի կախուած Ընտրելեաց ցուցակին տակ Սահմանադրութեան 71րդ յօդուածին պահանջած ծանօթութիւնը տուածէ, ընտրութեան գործողութիւնը անվաւեր չի կրատ համարութիւն:

Սահմանադրութեան Գործադիր Յանձնաժողովը Նկատելով որ Ընտրուական ժողովին կողմէն եկած Նախակը խնդրուած բացատրութեան պատասխան մը չէ, քանի որ անոր մէջ հրահրագիրներուն խօսքն անգամ չի գտաւ, Զեր Արրաջնութիւնը արժան դատեց երկրորդ անգամ ապդարարութիւն ընելով Ընտրուական ժողովը կանոնապահութեան հրահրել, առաջին բուէարկութիւնը առ ոչինչ համարել եւ պահանջել որ նոր գուէարկութեան ձեռնարկէ:

Այս երկրորդ ապդարարութիւնը Ընտրուական ժողովին կողմէն անլուիլ մնարով, Սահմանադրութեան Գործադիր Յանձնաժողովը Զեր Արրաջնութեան յայտնեց այս պարագային մէջ Քաջաքական ժողովին ազնօրէնութեան դիմելու հարկը:

Ահա՝ այս է, Սրբազն Հայր, նորընտիր Սրբափոխանաց ընտրութեանց տեղեկագիրը, որուն վաւերացման գործը, նոյն պէս Եկեղեցական Սրբափոխանաց պաշտօնավարութեան ժամանակը վիճակու որոշելու գործը՝ Ընդհանուր Ժողովոյ կը մնայ կատարել :

Ի դիմաց Սահմանադրութեան
Գործադիր անձնանողովոյ

Առենադպիր Առենապետ

Մ. ՄԱՍՈՒԹՅԱՆ Յ. ՆԵՎՐՈՒԹ

20 Հոկտեմբեր 1865

Կ. Պոլիս

ԱՌԱՑՈՒԽԵԱՆ Ս. ԱՂԱ — Իւսկիւտար
Ս. Խաչ Թաղին երեսփոխանի մը ընտրական գործողութեանց մասին եղած թափանքը ուղարկելու թիւնը ծանր կերեւի. այդ ընտրութիւնը անվաներ համարուեր է պատճառելով թէ ընտրելեաց ցուցակին համար էդրսէն ալ չ չի ըստաւ. եթէ օրինաւորութիւն ինտառել պէտք է, ամէն բանի մէջ ապօրինաւորութիւն կայ. ասանկ պահանջներ ամէն թաղի մէջ կը պատահին: Այս ընթացքը թէ ընտրելեաց եւ թէ՝ ընտրողաց պատուայն կը դաշի:

ԱԽԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ Իւսկիւտար
Ս. Խաչի երեսփոխանի մը ընտրութիւնը տեղեկագրին մէջ զրուածին պէս եղած է, յիրաւի ապօրինաւոր է, թէեւ ընտրեալ անձին արժանաւորութեան նայելով ներողամբաւութիւն ալ պէտք է: Բայց տեղեկագիրը դեռ Քաղաքական ժողովին չի ներկայացած ինչպէս Ընդհանուր Ժողովոյ կը ներկայանայ ընդդէմ կանոնաց:

ՍԵՐՎԻԶԵԱՆ ԷՅ — Նախ պէտք է որ Քաղաքական ժողովը ընտրուական գործողութիւնները եւ ընտրեալ երեսփոխանաց հանգամանքը քննէր եւ ապա տեղեկագիրը Ընդհանուր Ժողովին վաւերացման ներկայանար:

Ս. ԿԱԽԱԳԱՆ — Քաղաքական ժողով շաղայ նէ, որո՞ւ ներկայացնել պէտք է տեղեկագիրը.

ԱՏԵՆԱՊԵՏ — Տեղեկագիրը Ս. Նախագահին ուղղուած է Քաղաքական ժողովին կազմած Գործադիր Յանձնաժողովին կողմէն, Ս. Նախագահն ալ պատասխանատուութիւնը իւր ժրայ առելով, նոյնը Ընդհանուր Ժողովին կը ներկայացնէ:

ԱԽԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — Բայց գոնէ Ս. Նախագահին ստորագրութեամբը ներկայանալու էր, եթէ անոր կողմէն կուգայ տեղեկագիրը:

Ս. ԿԱԽԱԳԱՆ — Գործադիր Յանձնաժողովը քննած է ընտրական գործողութիւնները եւ ես ալ ընդունած եմ տեղեկագիրը:

Տեղեկագիրը քուէի դրուելով, ճայիկց առաւելութեամբ կընդունուի:

ԱՌԱՑՈՒԽԵԱՆ Ս. ԱՂԱ — Ս. Խաչի երեսփոխան դուրս գործած է տեղեկագրին մէջ. ասոր համար կը բողոքեմ:

ԱՏԵՆԱՊԵՏ — Ձեր բողոքը կ'արձանագրուի, Միմօն աղա, բայց ժողովը տեղեկագիրը ընդունեց եւ վաւերացուց:

3

Առենապետ էֆէնտին կը յայտնէ թէ խնդրոց ընական կարգը կը պահանջէ որ այսօր Ընդհանուր Ժողովին Դիւանը նորոգուի: Ուստի կառաջարկէ որ ասոր համար ընտրութեան ձեռնարկուի:

ՍՈՒՐԵՆԵԱՆ Յ. ԱՂԱ — Դիւանին ընտրութեանէն աւելի շատ ստիպողական գործեր կան տնօրինուելիք: Ուստի այս ընտրութիւնը պէտք է որ առ այժմ ետ մնայ:

Նէվրուզ Յովակեմ աղա եւ այլք՝ կառաջարկեն որ Դիւանին նորոգութիւնը շարթու մէջ կատարուի :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ — Քաղաքական ժամանակին ժամանակին ընտրութեան առթիւ Դիւանին ընտրութիւնն ալ կարելի է միացնալ ընել :

ՄԵՐՎԱ ԶԵՆ Է. Տ. — Ուրիշ գործոց արգելք ընլաւու համար պէտք է քուէարկութիւնը նամակու ընել, ինչպէս որ ուրիշ անդամ ալ եղած է :

Առենապետ էֆէնտին խնդիրը քուէլի թէ քնչ եւ կորոշուի որ Դիւանին ընտրութիւնը յառաջիկայ երկու շարթի օրը կատարուի, ժամ 5 ին :

Ռւսուի քուէհամարի գործողութեան քընդիւ կարգուեցան:

1. Տ. Ցովշ-Նենչս Վարդ. Աշթեան
2. Տ. Խորէն Գալֆայեան
3. Յակոբ աղա Մուգահեանեան
4. Վարդերէս Միսաքեան

Ժողովականք ունանք այս միջոցին քառարդ հանգիստ ընել կառաջարկեն: Մակայա ժողովը մեծագոյն մասով կորոշէ գործը շարունակել:

4

Առենապետ էֆէնտին ժողովին ուշադրութիւնն հրաւիրելով Գ. Գ. Խոնդրոյն, այն է Քաղաքական ժողովականաց հրաժարականի խոնդրոյն վրայ, Ա. Նախագահը առաջարկեց որ հրաժարագրերը կարդացուին:

Առենադարի Փախանորդը զատ զատ հրաժարութաց անունները կարդաց, որոց թիւը 14 ի կը հասնի: Եւ Միւրէնեան Ցովշ հանճէս աղան հարցման մը պատասխանելով, ըստ ո՞յ գրեթէ ամէնքը իրենց անձնական զբաղմունքը իրրեւ պատճառ հրաժարման մէջ բերած են, միեակ Սարափեան Յարութիւն եւ Աէրփիչն էֆէնտինը եւ քանի

մը ժողովականը ուրիշ պատճառներ ալ յայտնած են:

Սարափեան Յարութիւն էֆէնտիի հրաժարագրը կարդացուեցաւ, որով իլ յայտնէթ թէ ինքը կամովին կը հրաժարի, որպէս զի իր ամուսնութեան գործով կրօնական ժողովը զբաղելով՝ ազգային կարևորագոյն գործոց կարգադրութեան արգելք մը տուած ծըլլար:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ — Հնդհանուր Ժողովը ժամանակ չունի ո՛չ հրաժարազներուն եւ ո՛չ մեացողներուն պատճառները քննելու: Այլ հարկ է մեր ուշադրութիւնը ուղղել ապագային վրայ քան թէ անցելոյն քննութեամբը զբաղվի: Ռւսուի կառաջարկեմ որ անմիշապէս Քաղաքական ժողովին վերակազմութեան իննդրոյն անցնինք:

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. Է. Տ. — Տասն եւ չորս ժողովական զանազան պատճառներով հրաժարական տուին: ոմանց անձնական զբաղմունքը չի ներելով իրենց պաշտօնին մէջ մեացին: Հիմա թէ որ Հնդհանուր Ժողովը հուզէ Քաղաքական ժողովը վերակազմել, մայացնենք ալ պատրաստ են հրաժարելու եւ ես անօնց հրաժարականը իմ հրաժարականիս հետ կը մասուցանեմ ժողովին, եւ անոնք որ ներկայ են, կրնան նոյնը կրկնել: Հիմա եթէ Հնդհանուր Ժողովը կուզէ, թող հրաժարման պատճառները փնտուէ կամ չի վնտաէ:

ՕՒԻՐԵՆԵԱՆ Ս. Ա. Ա. — Պատճառ փրկարելու հարկ չիկայ:

Հրաժարականները կընդունուին եւ ժողովը կանցնի վերակազմութեան վրայ խորհնելու:

5

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ-Մինչեւ հիմա չառ անդամ ընտրութիւններ եղան եւ դժբաղդարար հրաժարականները՝ պատճառաւ կամ

առանց պատճառի իրարու յաջորդեցին. Ամանը կը հարծեն թէ պատճառը Ժողովական նաց անհամամութիւնն ու իրարու անյարմարութիւնն է, հետեւարար համամտութիւն գոնելու միակ միջոց կը համարին համամբան եւ յարմար անձերէ ընտրելեաց ցուցակ մը չինել եւ անոր վրայ ընել ընտրութիւնը, ինչպէս որ Սէրվիչէն էֆինտին այս միջոցը ասկէ առաջ առաջարկած էր: Այս միջոցը Անհմանադրութեան արամադրութեանց հակառակ չէ: Անհմանադրութիւնը լսելեայն նրեափոխանաց կը ճգէ ընտրութեան եղանակը որոշել: Կրկնապատիկ համ եռապատիկ ընտրելեաց ցուցակ ներկայացնելու դրսեինը կրեանք ի գործ դնել Քաղաքական Ժողովին ընտրութեան համար ալ, որով միանգամայն ընտրութեան գիրտութիւն ալ կունենանք, ինչպէս որ Քաղաքան, նրեափոխանական նորհրդոց ընտրութեան համար ի գործ կը դրուի: Առաջ կառաջարկեմ որ Քաղաքական Ժողովին ընտրութեան համար ընտրելեաց ցուցակի եղանակը ընդունուի:

Սէրվիչէն էն. — Ընտրական եղանակին մէջ պակասութիւնը ըլլալը, ինչպէս ուրիշ անգամ, նոյնպէս Քաղաքական Ժողովին անդամութեան կոչուած առենու ալ ցուցուցած եմ, այս միայն անհամամտութիւնը չէ պատճառ Ժողովց քայլայման, ուրիշ պատճառներ ան կոն, որ Ընդհանուր Ժողովին ու Քաղաքականին յարտերութեանց կը վերաբերի: Ամէն ժամանակ կը հաստատութիւն մը կործ անելու համար չափազանցութիւններ երեւան կելլին: այս չափազանցութիւնները բառապէ եւ նոր չէնըը հաստատել պէտք է նոր սկզբանց վրայ սահմայն նորն ալ չի կըրնար շարունակուիլ եթէ հինքն տարերը իր մէջ ունենայ: Հաստ իս Քաղաքական Ժողովին պատշօնը Պատրիարքութեան պատշօնն է: Անհմանադրութիւնը փոխանակ մէկ Պատրիարքական Փոխանորդ ընտրելու, քանի հատ ընտրելու արածութիւնն առւած է, ո-

րով Քաղաքական Ժողովին յարտերութեանց վիճակը Ընդհանուր Ժողովին հետ շատ անգամ շփոթութեանց ևնթակայ ըրած է եւ կընէ: Անհմանադրութիւնը բացէ ի բաց չէ զրուցած թէ Քաղաքական Ժողովը ի՞նչ յարտերութեամբ պիտի վարուի Ընդհանուր Ժողովին հետ: Կիէ Ընդհանուր Ժողովը ամեն առթիւ քաղաքական գործոց պարագաներու մէջ մտնել ուզէ կամ Քաղաքական Ժողովը Ընդհանուր ըին դիմէ համարատուաւութեան ժամանակին առաջ, անկարելի է հաստատութեամբ առաջ երթալ Անհմանադրութիւնը տրամադրութէ: Է արդէն թէ՝ ո՞ր պարագայներու մէջ Քաղաքական Ժողովը Ընդհանուր ըին գիտէ, սակայն յարտերութեանց ըլլալացը որոշակ չէ: Աւրեան այս յարտերութիւնները որոշելու խնդիրը նկատուութեան արժանի է եւ Աւանդեան Ստեփան պէտին առաջարկած ընտրական եղանակին չափ հարկաւոր, բայց անոր ընաւ չի գովածիր:

ՍԻՆԻՔՆԵԱՆ Զ. Ա.ՂԱ. — Սէրվիչէն էֆինտիին դիտուութիւնները կրնան իրաւացի ըլլալ, բայց կմա անոնց վրայ չնենք կիսար խորհիւ և պէտք է մնայ Անհմանադրութեան վերաբննութեան ժամանակին: Մեր ընելիիը այժմ Քաղաքական Ժողովին համամտութեան միջոց մը գտնել է:

ԱՅԼԱՆԵԱՐ. Ս. ՊԵՏ. — Կերեւէր թէ Սուրբինեան Յովհաննէս աղան լաւ վերահասու շնչառ Սէրվիչէն էֆինտիին դիտուութեանցը, որոնք վերաբննութեան ժամանակին մնալու բաներ չեն: Աէրվիչէն էֆինտիին ըստան այն է որ Ընդհանուր Ժողովը առանց ստիպուած, կան հարկի, ժամանակին առաջ պէտք չէ Քաղաքական Ժողովին պատճառ մը ընտրել կրեանք անմիջապէս անցնիլ ընտրութեան եղանակի խնդրոյն:

Սէրվիչէն էն. — Ընդհանուր եւ Քաղաքական Ժողովոց մէջ եղան յարտերու-

թիւնները Սահմանադրութեան մէջ մտնրած մասնաբար արամագրուած չըլլալով, անոնք որ մը այսպէս եւ ուրիշ օր մը այնպէս կը բացատրուին: Ընդ հանուր ժողովոյ գումարման պարագաները յայտնի գրուած են Սահմանադրութեան մէջ, որոց կարգէն է եւ երկուարեկուն նիստը, Վարչութեան համարատուութիւնը մոփի ընկերու համար եւ որուն յարակից է տուրքի խոդիրն ալ:

ՍԵՐԵԿՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — Եթէ տրոց առթիւ ծագան է Աէրմիչն է ֆիէնսիին գիտազութիւնները յարաբերութեանց վրայ եւ եթէ Ընդհանուր ժողովը տուրքի խնդրոյն խառնուելով պատճառ տուած է Բաղաբական ծողովին հրաժարման, պէտք է որ յայտնէ:

ՖՀՐՈՒՏ Բ. ՊԵՏ. — Կը զարմանամ որ Սահմանադրութիւնը կեցած ատեն նոր նոր եղանակներ կը հնարեն Վարչութիւնը քալեցնելու համար: Կը հարցուի թէ՝ Ի՞նչու համար Բաղաբական ժողովը չի քալէր, եւ ընտրութեան եղանակին մէջ փոփոխութիւն մը կառաջարկուի որ ոչ միայն իր նպատակին չի կրնար ծառայել ար եւ Սահմանադրութեան հակառակ է: Բայտ իս, քանի որ Սահմանադրութիւնը եղածին պէս պիտի դորձադրներ, ինչ միոց ալ որ փնտուենք՝ միշտ Վարչութիւնն կազի ի կազ պիտի քալէ: Ակնարկուած պակասութիւններէն զատ որիշ շատ խոչչեղուուներ կան Վարչութեան ընթացը ուղղութեան մէջ պահելու, որոնք վերացնենութեան կարօս են: Արդէն շատը գնաց քիշը թաց, ազէկ է համբերել վերացընութեան ժամանակին, բայց աւելի աղէկ է այժմէն վերացնութեան սկսելու համար ժամանակ մը սահմանել:

ՓԱԽՈՍՍԱՆ Կ. ԱՂԱ. — Ընդհանուր յուղակ գործարման մը չի քրէիր Բաղաբական ժողովը համամտութեան, գտնի որ Երևափինանը հարկադրեալ չեն անոր հետեւելու.

Եթէ ընտրելեաց ցուցակը գոյ պիտի ըլլայ, Սահմանադրութեան հակառակ է, եթէ ուց, խնդրուած համամտութիւնը կամ յարարելութիւնը չի գոյանար: Բայտ իս Թաղաքական ժողովոյ հրաժարման պատճառը անհամամտութիւնը չէ, այլ ժամանակ չաւենեան է: ամեն մարդ շարթու մէջ իր գործերը ձգելով չի կրնար Պատրիարքարան ժողովութիւն ազգային գործերով զրադիւ:

ՍԵՐՎԱԿԱՆ ԵՅ. — Երբ Բաղաբական ժողովը մեծագոյն մասնար որոշման մը կուգայ եւ նոյն որոշման վրայ վորագոյն մասը կը հակառակի, հարկաւ անպատճենութիւններ կը ծագին:

ԳՈԼՈՒՅԱՆ Ա. ԱՂԱ. — Ընդհանուր ժողովը տրոց շրջաբարականի խնդրոյն վրայ Բաղաբական ժողովին համար չի հարցուցած նոյն իսկ Բաղաբական ժողովին ականներին ումաք, որ Ընդհանուր ժողովին պաշտօն ունեկին տուրքի վրայ տեղեկագիր պատրաստել, վիճը Ընդհանուր ժողովին առջեւ հանեցին:

ՖՀՐՈՒՏ Բ. ՊԵՏ. — Ահա առող պատճառու ալ Սահմանադրութեան արամագրութեան թերութիւններն են եւ ո՛չուրիշ բան: Աւասի ուրիշ ճար յիկայ, եթէ ոչ կամ այսպէս շարունակել եւ կամ վերաբնութեան մեռք զարնել:

ՄԻԽԵԿՆԵԱՆ Յ. ԱՂԱ. — Բարունուկ պէտին առաջարկութիւնը ծանր խնդիր մ'է, հիմա վերացնութեան ձեռք զարելել գընուարին է եւ Սահմանադրութեան հակառակ: Աւասի պէտք է այնպիսի ընթացք մը բըռնել, որ Սահմանադրութեան դէմ ըլլալով հանդերձ, ազգային գործերն ալ ես չնեան: Եւ ասոր համար եռապատիկ թուով ընտրելեաց ցուցակի մը եղանակը՝ անոր մէջէն ընտրելու պայմանակ շատ յարմար կը գտնեմ:

ՓԱԽՈՍՍԱՆ Կ. ԱՂԱ. — Համամտութիւն

գտնելու համար ընտրելեաց ցուցակը անօդուում է. ահա Սահմանադրութեան 37 բայց դուածը մեզի առաջնորդ պիտի ըլլայ Բազարական ժողովը ընտրելու համար եւ կը պետք որ զոց ցուցակը Սահմանադրութեան հակառակ է:

ԳՈՅՈՂԵԱՆ Ա. ԱՂԱ. — Բասն հոգիէ բազացեալ ժողով մը՝ որ ըստ Սահմանադրութեան պիտի վիճարանի եւ քուէից արդեւամբ իր որշուած պիտի ընէ, կարելի չէ համամիտ անդամների կազմելու Աւատի կը ջրեմ ո՞ր եւ իցէ ընտրելեաց ցուցակ մը՝ անօդուում եւ Սահմանադրութեան դէմ ըլլալուն:

ԱՊԱԽՆԱՍԱՆ Ս. Պէս — Ցուցակի առաջարկութիւնը կատարեալ համամտութիւն գտնելու համար չէ, այլ որշափ որ կարելի է իրարու հետ համաձայնութեամբ գործելու յարմար անձինք յանելու համար է:

Առենապետութեան ժամանակ փորձառութեամբ դիմուեցի թէ զործոց յառաջադիմութեան համար այս պայմանը հարկաւոր է, թանի որ վերաբնութեան քիչ ժամանակ մնացած է, քանի որ Սահմանադրութիւնը կատարելապէ զործադրած չենք՝ ընտրելեաց ցուցակի գործութիւնը կառաջարկեմ, որ Սահմանադրութեան ոգւյոյն հակառակ չէ այն պայմանը որ Ազգային նրեսինանք ազատ ըլլան դրսէն ալ ընտրելու :

ՅԱՐԵՎԱԿԵԱՆ Ա. ԱՂԱ. — Ցուցակի պատրաստութիւն առաջարկելը բացէ՝ ի բաց Սահմանադրութեան դէմ մերանձնէլ է եւ Ազգային նրեսինանաց ընտրողական կարողութիւնը առ ոչինչ գրել եւ անոնց իշխանութեան անարդանք մ'է, Աւատի կը բացքեմ որ Սահմանադրութեան չի ընդելով ընտրութիւնը ընել:

ՄՈՒՎԱՃԵԱԽԱՍԱՆ Յ. ԱՂԱ. — Միշտ ասանկ փցուն խօսքերով ժամանակի կը վատենք եւ առանց գործ մը տեսնելու կը ըցրուինք, Այս ընթացքը վասակար է, ուստի

մէկդի թողունք պարապ խօսքերը եւ խընդիրը չուտավ որոշներ որպէս զի Վարչութիւնը կազմուի եւ գործերը ետ չի մնան:

ՆԵՎՐՈՒՅ Յ. ԱՂԱ. — Այս պարագային մէջ պէտք է վարուիլ ինչպէս որ կը հրամայէ Սահմանադրութիւնը, Սահմանադրութեան 37դ. յօդուածը կը պահանջէ որ Բազարական ժողովին ընտրութիւնը Ընդհանուր ժողովին մէջ ըլլայ եւ ասոր պատճառը այն է որ ամեն նրեսինանաց վիճարանութեամբ լրսաւորութիւնը իր գործէն ազարտին եւ առանց ծնչման տայ ։ Ընտրելեաց ցուցակը ընտրութիւնը Ընդհանուր ժողովին գործու պիտի հանէ, որով նրեսինանաց վիճարանութեան իրաւունքը չնինէ եւ Սահմանադրութիւնը կատարեալ հակառակ կազմակերպ մը բռնել է, Աւատի կառաջարկեմ որ Բազարական ժողովը անմիջապէս ընտրուի եւ վերաբնութեան Յանձնաժողովին մէջուին այն սրբազութիւնը պահպանութիւնը՝ զորս փորձառութիւնը մէջ ցուցուցած է եւ գեր պիտի ցուցունէ :

ԱՂԱԹՈՒ Գ. ԷՆ. — Վերաբնութեան համար գեն երկու տարի կայ եւ եթէ լ/զ գը այս ընթացքով իր զ ործերը շարունակի, անգունդի մը բերանը պիտի համանի. եթէ ժաղագդ ներկայ գրուի իւնը պահելով մէջոց մը ցուցունէ եւ զիս համոցէ, պատրաստ եթ զայք ընդունելու, սակայն իմ խիզնան լատուծոյ եւ Ազգին առջև ազատելու համար կը յայտնեմ որ եթէ վերաբնութեան զ ործի այժմէն լցսկինք, մեծ կրուսա պիտի ընենք, Բազարական ժողովին կազմութիւնը լաւ կազմութիւն մը չէ, հին գրութեան մը մնացորդն է, որովհետեւ ամեն մարդ գիտէ որ Սահմանադրութեանէն առաջ Վերաբնոց անունով ժողով մը կար որ պատասխանատութեան ենթակայութիւնը չէր եւ արդի Բազարականին մնան էր, Բայց այն տաեն Վարչութեան իշխանութիւնը հիմակուան պէս ճիշդերու բաժնուած չէր եւ նրեսինանական ժողովը չիկար, եւ անոր համար այն հիմ ժողովին մէջ զանազան կարծեաց եւ վատա-

հութեան տէր մարդերու ներկայութիւնը կարեւոր հումարուած էր։ Իսկ արդի Մահմադբարկան գրութիւնը ասարեր է, եւ Քաղաքական ժողովը իրեւ կին կարկան կերեւի նոր լամփ մը վրայ, երբ իր առաջի հանգամանքներովը կը մնայ։

Բայս իւ քանի համամիտ անձինք զբանելու միջոցը անցործադրելին եւ անօգուտ է, մասնաւոր ամէն մարդ իր զրագունքը ձգելով չի կրնար ամէն շարթու ազգային գործոց համար ժողովի գալ, Եթէ պատահի որ Քաղաքական ժողով մը ընտրուելէն ետք, քայի իր պաշտօնը վարել, դարձեալ Քանի մը շարաթիչն անցամենէրը կամ կը ձանձրանան կամ հակառակութիւն մը կելիք մէջնինին եւ կը ցրուին։ Այսպիսի դէպէեր կը պատահի նաեւ քաղաքակրթեալ ապդաց եւ թուշկաւոր ժողովականաց մէջ, ո՞ւր կը մնայ մեր պաշտօնէից համար որք Ազգին անձնուի էր ծառաները կը համարուին։

Աւրեմն քանի որ այժմ Երեսափոխանական ժողով մը կայ որ Ազգին բարձր իշխանութիւնը կը վարէ, քանի որ անհնար է Քաղաքական ժողովը այս կազմութեամբը գործէ, հառաջարկեմ որ Ընդհանուր ժողովը վերաբնութեան գործին ճեռնարկելու կարևորութեան վրայ խորհի։

Ա. Պ. ՊէՏ - Կը զարմանամ որ համամութիւն կը վիտուուի Քաղաքական ժողովին համար, մինչդեռ յայսոնի բան է որ միեւնոյն իրի վրայ շատ անգամ քանի մէ հոգի համակարծիք գտնել կարելի չէ, ո՞ւր մնաց ժողով մը, կը հարցնեմ թէ նախորդ Քաղաքական ժողովներն ալ համամիտ ընտրուած էին եւ միթէ մինչեւ յայսօր գործ մը չի տեսան։ Միթէ կարելի չէ՝ Քաղաքական ժողով մը ընտրել ըստ Մահմանադրութեան որ մինչեւ վերաբնութեան որ գործէ, որպէս զի Ազգին գործերը տեսնուին, քանի որ վերաբնութեան ալ շատ ժամանակ չի մնաց, ի՞նչ հարի կայ ընտրութեան նոր եղանակ մը տաշարկել քանի որ

Սահմանադրութիւնը մեր առջեւ կեցած է եւ առաջուան պէս Քաղաքական ժողով ընտրենք, վերաբնութիւնը իր ժամանակին թողով։

ՓԱՆՈՍԻԱՆ Կ. Ա.Դ.Ա. — Ինչպէս ուրիշները ես ալ համազուած եմ որ այս Մահմանադրութեամբ անկարելի է գործ տեսնել մինչեւ որ վերաբնութիւն չըլլոյ եւ միայն գտամայն Պատրիարքարանի մէջ թուշկաւոր Յանձնագուով մը չի սահմանուի որ անընդհատ գործէ։

ՍԵՐԱՀԵԼՆ ԷՆ. — Համամութիւն բարով պէտք է իմանաներ կարծեաց, գաղափար եւ կրթութեան (homogène) յարմարութիւն։

ԻՆՁԻՒՃԱՆ Կ. Ա.Դ.Ա. — Սահմանադրութեան մէջ վերաբնութիւնի կէտեր ըլլալը արդէն զգալի եղած է շատերուն։ բայց Մահմանադրութիւնը հինգ տարի որոշած է վերաբնութեան գործին համար, եւ եթէ ժամանակին առաջ այս գործին մեռք զարնենք, տասն եւ կինգ ամիսն ետքը նորէն վերաբնութեան է Մահմանադրութիւնը եւ առաջ ազգէկ օրինակ մը տուած չենք ըլլար։ Դարձեալ թէ որ վերաբնութեան գործը այսօր միսինք տարիի մը աւելի ժամանակի կարու է անոր կատարումը եւ Տէրութիւննէն վաւերացումը։ Ուստի մինչեւ այն ժամանակ ինչ պիտի ընենքնէ, առանց վերաբնութեան ճեռք զարնելու ալ կրնանք ընել, ամէն կարելի եւ օրինաւոր միջոցներ ի գործ գենելով եւ Սահմանադրութեան սկզբանց դէմ չի մեղանչելով։ Այս միջոցն է ընտրելեաց ցուցակը որ ընդունելի է եւ ներկայ վիճակին կրնայ գարման բերել։

ՍԻՒԵՆԵՆ Վ. Ա.Դ.Ա. — Եթէ Քաղաքական ժողովը Ընդհանուր ժողովին ուղարկին պէս ընտրութեան ալ ապահանակել, Քաղաքական ժողովը ընտրութեան նոր եղանակ մը տաշարկել ըստ Մահմանադրութեան որ մինչեւ վերաբնութեան որ

տարին՝ ի վեր այս ժողովները կային՝ իրենց պաշտոնը կը շարունակէին, գործ կը տեսնէին։ Ասոր պատճառը ի՞նչ է, որովհետեւ ընտրովք մէկ գաղափրի մարդիկ կընտրէին։

ՓԱՆՈՍԵԱՆ. Կ. ԱՂԱ. — Համամտութիւնը անհնարին բան է, որչափ կուզեն թուզ վիճարանին։ Իսկ առաջարկուած ցուցակն ալ Սահմանադրութեան ոգույն դէմ ըլլալուն չեմ ընդունիր։

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՅ. — Թանի մը առաջարկութիւններ կան։ Առաջին, համամտութեան համար ընտրելուց ցուցակ պատրաստել։ Երկրորդ, ըստ Սահմանադրութեան Քաղաքական ժողովը առաջուած պէս ընտրել, եւ երրորդ, վերաբննութեան խնդիրը այս օրէն սկսիլ։

Կառաջարկեմ որ Շնորհանուր ժողովը իր կողմէն երեք հոգի՝ յաղկացեալ ընտրողական մասնաժողով մը յազմէ եւ անոր յանձնէն։ Քաղաքական ժողովոյ ընտրութեան համար քանի հոգիին համամիտ անձանց ցուցակի մը պատրաստութեան գործը։

ՅԵՐՈՒՆ Բ. ՊԵՏ. — Անուրանալի է թէ Սահմանադրութեան վերաբննութիւնն կարեւութիւն ունի։ Առանց առոր Ազգը մեծամեծ պառակտանոց մէջ իրավու մինավիտ պիտի հանի։ Ի՞նչ միջոց կրնանք դանել որ Սահմանադրութեան չը դպչի։ Սահմանադրութիւնը պահելով ինչպէս որ է, անոր դէմ շարժիլ աւելի գէշ է, քան թէ զայն վերաբննութեան առնելէ ետեւ յարգել։ Աւասի կառաջարկեմ որ մասնաժողով մը կազմուի ազգային գործոց անօրէնութեան համար եւ միանձնամայն Սահմանադրութիւնը վերաբննութեան առնուի։

ԳԵՍԱԿ Բ. ՊԵՏ. — Քաղաքական ժողովոյ շփմբութեան եւ քայլայման պատճառ մը կամ նէ, այն է, ըստ իմ կարծեաց, առորդի կարեւոր խնդրոյն անգործադրենի մնաւ։ Մինչև որ Վարչութեան դրամական վի-

ճակէ կարգի չի գրաւի, չի յուսանէ որ Աղային գործերը առաջ կրնան երթալ եւ Ժողովները կրնան գործել։ Աւսուի փոխանակ պայմանաժողովն առաջ վերաբննութիւնն եւ ցուցակի պատրաստութեամբ զրադելու, Սահմանադրութեան մէկ ամենակարեւոր տրամադրութիւնը գործ ադրբենք, որ ընդհանուր տուրքին կը վերաբերի։

ՔՅՈՒԾԱՆ Ա. ԱՂԱ. — Բայս իս քանի որ սէր եւ միաբանութիւնն կը պահպին ժաղավականաց մէջ, ի՞նչ կերպ ընտրութիւն որ ընենք, դարման չըլլար։

ԱՏԵՆԱԿՐՈՑ Բ. ԱՂԱ. — Թանի մը առաջարկութիւններ կան։ Նախի վերաբննութեան իրավուր, զոր քուէի պիտի դնեմք Երկրորդուն ու Երեսուն ական։

ՊԵՂԱՎԱԾ Ո. ԱՂԱ. — (Ընդմիջնութիւն) Առաջին խնդիրը բուէի չի դրած պէտք է ժամանակը որպէսէ եւ ազգային գործերը ի՞նչ միջոցաւ պիտի տնօրինուին բացատրել։

ԱՂԱՄԱՆ Գ. ԷՅ. — Սիրաւի վերաբննութեան համար ժամանակ մը որոշելու է, եւ չի կարծուի որ մինչև այս գործին աւարտումը Վարչութեան գործը պիտի դադրի։

ԱՏԵՆԱԿՐՈՑ Ա. ԱՂԱ. Կառավարելու միջոցն ալ ցուցուցէք։

Ա.Ա.ԱԹՈՅ Գ. ԷՅ. — Հարկաւ պիտք է ամեն Երեսունիսան զիստուար թէ ի՞նչ կերպով Ազգը պիտի կառավարուի եթէ վերաբննութեան գործը այսօրունէ սկսի։ Ազգէն պիտի նարկեցի եւ գործեալ կառաջարկեմ որ մինչև վերաբննութեան կատարումը հինգ հոգիէ պաշտօնէից առժամանակեաց ժողով մը կազմել պիտք է, որոցմէ մէկը Քաղաքական, միւսը Երևանկան, եւ այն գործոց զրացին եւ Ս. Պատրիարք Հայոցը, գործերը ո՞ր ճիշդին կը վերաբերին նէ, այս ճիշդին կը յանձնէ։ Միւս կողմէն Բ. Դիանէն հրաման առ-

Անդը երթը հաղիք բազկացեալ վերաբնատեմ Յանձնամաժողով մը կազմիւ, որպէս զի պէտք եղած այրագութեանց քազիք : Աշ-չաշուտ առնենան նպաստակն է Ազգին յառա-ջազբանութիւնը : Մահմանադրութիւնը այս նպաստակն դիմելու գործիք մէկ, եւ այս պատճառաւ ույն գործիքը որչափ հարեւին է Ազգին յարմարցնելու եւ կատարելագործելու պէտքը կագագամ եւ ահա այն միջնեցնեցը կաաջարեկն ուրիշ որ եւ է միջոց աաջի գործարութիւնները պիտի յարուցնել :

ՏԱՏԵՐԱԾ Ա. ՊԵՏ — Ատեմանը բացուած առենքը Ա. Նախագահնը համատասխի յայտնութիւնը Ազգին եւ Վարչութեան գծուարին վիճակից : Եթէ անդիշապէս ըստ Մահմանադրութիւնն ունեմն մը չի բնիքնիք : այս վիճակը գէլ հետեւանքներ կրնայ ունենալ եւ մեր վայելութ Մահմանադրական իրաւունքները վուանգի մէջ ձգել : Իմ խզնի կը դպիք նկատելով որ Մահմանադրութիւնն գուրս մ/ջոցներ կը փնտանեք, եւ Ազգին անմիջական պիտոյից հոգ չենք տանիք :

Նախ պէտք է Քաղաքական ժողովը անմիջապէս կազմիւ, եւ երկրորդ՝ ազգային տուրքը հաստատել : Թէ որ Ազգին դրամական վիճակը հաստատուն կերպով կարգադրուած լիւած : Հիմա ժողովները այս գծուարութեանց չի են հանդիպէր : Ուստի երկրորդական բաները մէկդի թողով, ատիպոդական ինչ է նէ, այն անօրիններ :

ՏԱՏԵՐԱԾ Ա. Է. Կ. Ֆ. — Քանի մը ժամէի մեր կը լինարակներն են զերու որոշում մը չեղաւ : Առաջարկիմ որ երկու առաջարկանութիւնները քուելով գործուի կը կատարել :

ԱՅԽԱՆԱԳԵՑ — Նախ վերաբնութեան խնդիրը քուէի պիտի դնեմ, որ եթէ ընդունեմ, բայկանապէս միւս առաջարկութիւնները քուէի դրուին :

ԱՐԵՒՆԿԱՐԱ Ա. Ա. Ա. — (Մահմանադրութիւնն սեղանին վրայ նետելով) Ասի քուէի չի դրուիր :

Ատեմանապէս է վեհանի վերաբնութեան խնդիրը քուէի դնելով, ժողովը մեծաւ մասամբ չընդունիլիք դայն եւ հանցնի միւս առաջարկութեան :

Ուստի Ատեմանեան Ստեփան Պէտին առաջարկութիւնը այսինքն երեք հագիւ ընտրուական մասնաժողով մը կազմիւ որ երկպատիկ թուով ընտրելեաց ցուցով մը պատրաստէ Քաղաքական ժողովով ընտրութեան համար, քուէի դնել խնդրուեցաւ :

ԵՅՐՈՒ Ա. Պ. ՊԵՏ — Ձեւք կրնար ընդունիլ այսպիսի առաջարկութիւնն մը : Եթէ վերաբնութեան խնդիրը Մահմանադրութեան հակառակ դատուելով մերժուեցաւ, այս երկրորդ առաջարկութիւնն աւ Մահմանադրութիւնը չընդունիր :

ԱՅԽԱՆԱԳԵՑ Ա. Պ. ՊԵՏ — Առաջին առաջարկութիւնը Մահմանադրութեան դէմ ըլլարուն մերժուեցաւ, իմ հահառակ չէ, զի ընտրելեաց ցուցակի պատրաստութիւնը Մահմանադրութեան համաձայն է, քանի որ ընտրողք աղաս պիտի ըլլան դուրսէն աւ ընտրելու, եթէ կամին, ինչպէս որ կը գործադրուի Երեսփոխանաց ընտրութեան ժամանակ, ասիկայ ընտրութեան եղանակը գիւրացնելու միջոց մէկ եւ Մահմանադրութեան ոգւոյն չհակառակիր :

ԵՅՐՈՒ Բ. Պ. ՊԵՏ — Ես ըստի որ հակառակ է, այլ ըստի որ ընտրութեան եղանակը փոփոխելով չենք կրնար դարձան մը բերել Վարչութեան ընթացքին, որուն վրդովման պատճառը նոյն իսկ Մահմանադրութիւնն է, եւ Քաղաքական ժողովը իր ճիւղերով համակարծիք ընելու փորձը՝ արդիւնք մը պիտի չընենայ, եւ այս պատճառաւ վերաբնութիւն առաջարկուեցաւ :

Այս միջոցին Երեսփոխաններէն ուստի կը պիտի ըստելով, « Քուէի գրէ՛ք, քուէի գրէ՛ք երկրորդ առաջարկութիւնը » :

Ուստի քուէի կը դրուի երկրորդ առաջարկութիւնը եւ մեծագոյն մասամբ կը նույնականացնի :

Անմիջապէս քառորդ մը դադար տրուելէ ետեւ, ժաղովը քուէարկութեան կակսի երեք հոգիէ բազկացեալ ընտրողական Մասնաժողով մը կազմելու համար։ Հետեւ գործադրութեան ներկայ գտնուելով այս քուէարկութեան, հետեւեալ արդիւնքը կունենայ։

- | | | |
|----|--------------------------|------|
| 1. | Ասլանեան Ստեփան պէջ քուէ | 29 |
| 2. | Մուպահեանեան Յակոբ աղա | > 23 |
| 3. | Երամեան Գէորգ Պէջ | > 14 |
| 4. | Միւրէնեան Յովհաննէս աղա | > 13 |

Ուստի բացարձակ առաւելութեամբ կը նորուին՝ Ասլանեան Ստեփան պէջ եւ

Մուպահեանեան Յակոբ աղայ և կորուուի, առանց երկրորդ քուէարկութեան մեռնարկելու, առաւելագոյն քուէ ստացող Երամեան Գէորգ պէջը ընտրեալ հրատարակել։

Այս ընտրութենէն ետեւ Ժաղովը կորոշի որ յիշեալ ընտրող Մասնաժողովը՝ մինչեւ յառաջիկայ Երկուշարթի որ երկպատրի թուով ընտրելեաց տուցակ մը պատրաստելով։ Ս. Պատրիարք Հօր ներկայացունէն եւ Շաբաթ օրն թէ՛ Դիւանին եւ թէ Բաղարական Ժաղովին քուէարկութիւնը ու քուէհամարը կատարուի ի ներկայութեան Դիւանին անդամոց եւ որոշեալ մննչաց։

Ատենանը կը գոցուի ժամը 40 1/2 ին։

Ատենաղովիր Փոխ-Ատենապետ
Մ. ՌԱԶԱՑԵԼԵԱՆ ՆԱԽՈՎԵՏ ՌՈՒՍԻՒՆԵԱՆ

ԱՍԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀՆՏՐԱԿԱՆ ԴՈՒՇՈՂՈՒԹԵԱՆՑ

ՊՈԽԵԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՊՈԽԵԱՄԱՐ

ՀՆՏՐԱԿԱՆ ՎԱՐԱՐԱՎՈՅ ՎԵՐԱՊԵՏԱ ՎԵՐԱՊԵՏԱ ՎԱՐԱՐԱՎՈՅ ԱՆԴԱՄԱՆՑ

30 Հոկտեմբեր 1865 ի Ղալաթիա

Այսօր 30 Հոկտեմբեր, Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյ Խորհրդարանին մէջ ի ներկայութեան Ընդհանուր Ժողովոյ Դիւտանին եւ քննիչ Կարգեալ անձանց, Ընդհանուր Ժողովով Դիւտանին եւ Բազարական Ժողովով անդամոց ընտրութեան համար քուէարիդութիւն եւ քուէհամար ըլլալով, հետեւեալ արդիւնքը գոյացաւ :

Թիւ քուէից 72

Բացարձակ առաւելութեամբ ընտրուած Ընդհանուր Ժողովոյ Դիւտանին համար Ատենապետ — Աղաքան Գրիգոր Էֆ. քուէ 50

Ք Աղաքական Ժողովոյ համար

1.	Մկրտիչ պէտ Մէյիլզան	քուէ	49
2.	Առաքէլ աղջական	>	44
3.	Արդաշամ աղջ Հարենց	>	43
4.	Սիմօն Նորատունիկոն	>	42
5.	Մկրտիչ Թիւրքճիւտանլեան	>	39
6.	Յովակիմ Նէվրուզ	>	39
7.	Մէքայէլ Մոմճեան	>	39
8.	Թորոս պէտ Դիւտակ	>	38
9.	Մարգիս էֆ. Աղաքական	>	37

Հետեւաբար թէ՛ Ընդհանուր Ժողովով Դիւտանին մեացեալ 3 անդամոց եւ թէ՛ Բազարական Ժողովով մեացեալ 11 անդամոց համար վերստին քուէարիդութիւն եւ քուէհամար ընել հարկ ըլլալով, որոշուեցաւ առաւելագոյն քուէ ստացողներէն կրկնապա-

տիկ թուով ընտրելեաց ցուցակները բոլոր երեսփառանաց զրկելով խնդրել որ Դիւտանին համար 3 քուէ եւ Բազարական ժողովականաց համար 11 քուէ անձամբ կամ նամակաւ զրկեն յառաջիկայ հինգչարթի որը, Նոյեմբեր 4, ի Խորհրդարան Ղալաթիոյ :

Յացակ ընտրելեաց Դիւտանին անհամաց

Փօխ Ատենապետի համար

Նահապետ էֆ. Ռուսինեան	քուէ	30
Ֆէրուհ Բարունակ պէտ	>	15

Ատենապետի համար

Մարկոսիան Գրիգոր էֆէնտի	քուէ	33
Իւթիւնեան Կարապետ աղջ	>	7

Փօխ Ատենապետի համար

Արեգիկ էֆէնտի Նէվրուզեան	քուէ	29
Գարրիկ աղջ Գրասէրեան	>	15

—

Յացակ ընտրելեաց Կաղաքական Ժողովոյ

քուէ

1. Աւետիս էֆ. Պարտիզանեան	34
2. Յովհաննէս աղջ Թագւորեան	33
3. Գրիգոր Պարոսեան	31
4. Սիմօն էֆ. Մաքսուտեան	27
5. Մերովիկ Աէրվիչն	22
6. Գրիգոր աղջ Մուրատեան	25
7. Յակոբ Տամատեան	27

Քուեսպերքին և քուենամար մնացեալ
անդամոց Ընդյանուր Փողովոյ Դիւսնի
և Քաղաքական Փողովոյ

30 Հայոց մահմետանի - կը է ունեցած
է և 4 Կոյիմբեր 1855 թարգմանութեան

Այսօր, ով նյոյեած առաջակա հետքանոր ժողով
մէ Հեմանին էք ուղարկաւ ինչպէս էնցուու-
թեամբ, Ընդհանուր ժողովը մէջ ունի է, և
Քաղաքական ժողովը մօսցեալ անդամոց
համեմատապիսամ թիւք բարիսմէն է առ քու է հա-
մերը կատարուելով շնորհակա արքունիքը
թոյցաւ, մասնաւոր է առ առ առ առ առ առ

լոյնուհ մաքազարտե ըամբումց թագուա
չառի

፳፭	መ.መ.መ.መ.መ.ግ.አ.ም	· ቅ.፩	መ.መ.መ.፩	፩
፳፮	መ.መ.ዕ.ግ.አ.ም	መ.መ.ሀ.ቁ.ሁ.ብ	፩	፩
፳፯	መ.መ.መ.ግ.አ.	፩	ግ.አ.ዋ.ጥ.የ.የ	፩
፳፱	መ.መ.መ.መ.ግ.አ.ሁ.ሆ.ሆ	· ቅ.፩	መ.መ.ሁ.ሆ.ሆ	፩
፳፲	መ.መ.መ.ግ.አ.ሁ.ሆ.ሆ	፩	ግ.አ.ዋ.ጥ.የ.የ	፩
፳፳	መ.መ.መ.ግ.አ.ሁ.ሆ.ሆ	፩	አ.ዋ.ጥ.የ.የ	፩
፳፴	መ.መ.መ.ግ.አ.ሁ.ሆ.ሆ	፩	አ.ዋ.ጥ.የ.የ	፩

Դիւանին համար եկած քուէից թիւը 61
եւ բազաքական ժողովոյ համար 60:

Առաջնային պատճենները կազմութեան համար

ՖՈՒ-ԱՆԴԻԱՎԵՐԱՐԵԱՆ
ՖՀՀՐԱԿ Բարունակ պէտք բռէ 37

Գրիգոր Էֆենսի Մարկոսեան քուէ 45

Փոխ-Առենադպրութեան

Արեգիկ Ֆանսով Աւտոմոբիլներ 42

Φωτισμόν Φηγούσα Μελίσσα

1. Յովհաննէս աղա Թագւորեան քուէ 42
2. Յակոբ Հարազիւան , 41

3. Աւետիս	Պարտիզանեան	40
5. Առապա	Իկոնոպաշեան	39

5. Սիմոն	էֆ. Մագոսուտեան	34
6. Տօքթօռ	Մողեան էֆէնահ	33

7. Մկրտիչ	ալո	Ֆրէնկեան	33
8. Անդրանիկ	մա	Առանեան	33

9 - <i>Союзъ на бѣлѣ</i>	<i>Союзъ на бѣлѣ</i>	31
10 - <i>Белѣ</i>	<i>Союзъ на бѣлѣ</i>	34

11. Григорий • Поручник • 30

Հետեւաբար լնեդհանուր ժողովոյ Դի-
թի մասն առաջ գույք կազմուած է առաջ

բնարութիւնը լրանալով, վերօյիշեալները

բնարեալ հրատարակության ։

ee e *gə:nə:ʃən* n. *genjə:nʃən* 1.

၁၃၂၁၊ ၁၃၂၂၊ ၁၃၂၃၊ ၁၃၂၄၊ ၁၃၂၅၊ ၁၃၂၆၊ ၁၃၂၇၊ ၁၃၂၈၊ ၁၃၂၉၊ ၁၃၂၁၀

— Հայոց բարեկանութեան մասունքի պահանջման
— առանձ առաջ կատար մասաւ մասը այնու զանու

—արքամիոյի մշտամբութառն էր այս մասունքը:

ԱԶԳԱԿՑԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍ ԺԹ.

17 ՀԵԿՏԵՄԲԵՐ 1865

ՆԱԽԱԳԱՀ

ԱՄԵՆԱՊԻՇՏԻՒ-Տ. ՊՕՂՈՍ ՄՐԻԱՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐ

ԴԵՐ-ԱՏԵՆԱՊԵՏ

ԲԱՐՁԻՆԱԿ Պէտ Ֆէրուհէ

Առեանը բացուեցաւ ժամը 7 1/2 ին,
ըստ Նախագահութեամբ Ա. Պատրիարքի եւ
Դեր Առենապետութեամբ Ֆէրուհէ Բարձ-
ինակ Պէտի, ի ներկայութեան 53 Երեսփո-
խանաց :

ԱՏԵՆԱՊԵՏ — Անցեալ նստին մեծագոյն
մաս գ. տնելու յուսով կ՛ Երեսփոխանան ներ-
կայութեան թէեւ ատեանը բացուելով նա-
խորդ նիստին ատենապրութիւնը կարդաց-
ուեցաւ եւ ընդունուեցաւ, ասկայն Ժողովը
իր մեծագոյն մասը չի գտնելուն, ինգորոց
կարգը նկատողութեան չառնուեցաւ : Ուս-
տի կառաջընթաց որ, եթէ Ժողովը արժան
կը դասի, ատենապրութիւնը վերստին կար-
դացուի :

Մեծագոյն մասին հաւանութեամբը ո-
րոշուեցաւ յիշեալ ատենապրութիւնը վա-
ւերացեալ համարիլ եւ անմիջապէս խնդրոց
կարգը անցնիլ:

Այս աւորը խնդրոց կարգ

1. Սամաթիոյ երեք նորընտիր Երեսփոխա-
նաց վաւերացում :
2. Բնդշանուր Ժողովը Առենապետի հրա-
ժեց եւ նոր Ընտրութիւն :
3. Քաղաքական Ժողովոյ 7 անդամոց հրա-
ժարականները :

Սամաթիոյ նորընտիր Երեսփոխանաց
ընտրութեան յայտազիրը, 7 Ենթականեր
թուականական Քաղաքական Ժողովին կողմէն
ներկայանալով կարդացուեցաւ, եւ Ժողովը
զայն վաւերացնելով, հետեւեալ անձինքը,
որք են :

1. Մատթէոս էֆ. Մամուրեան

2. Յակոբ > Արշակ

3. Օքսէն > Խօնասարեան

Ընդհանուր Ժողովոյ անդամ հրատարակեց :

Հնդկանուր ժողովոյ նորընտիր Ատենա-
պետ Աղաթօն Գրիգոր էֆէնտիին երկու
հրաժարական գրերը կարգացուցան :

Առաջին գրով Աղաթօն Գրիգոր էֆէնտի
կը յայտնէ թէ՝ «Հրաժարականներու դուռ
և չի բանալու համար, մինչեւ ցայսօր իւր
և հրաժեշտը տալու չէ աճապարբէր, բայց ի-
ւանալով որ նորընտիր Բաղաբական Ժո-
ղովը անդամներէն նշան հրաժարեր
և են, նա մասնաւելով նկատելով որ Վարչու-
թեան այս անել գրութեամբ Ազգային
և յառաջդիմութեան յոյս շիրայ, եւ թէ
և մինչեւ որ ուրիշ իմաստուն առցաց փոր-
ւ ձերին օգուտ քաղցելով մեր Ասհմանադրա-
ւ կան Վարչութեան մեքննան չի պարզենք,
և Մահմանադրութիւնը կործանման վտանգի
և մէջ պիտի իյնայ, և ահա՛ ասոր առաջը
և առնելու համար ի՞ւ քը վերաբնութեան
և խնդիրը յուղան էր, հետեւաբար այս յու-
և սահատելի եւ վունդալից հաւատացած
և գրութեան մէջ սիրուը եւ պատիւը չեն
և ներիք որ պաշտօն մը ընդունիք :

Երկրորդ գրով կը պատասխանէ Ս. Նա-
խագահն գրոյն թէ՝ «Ինքը պարտուորեալ
և է նորին Սրբազնութեան միջոցաւ իր հրա-
ժարականը մատուցանել Բնդհանուր ժո-
ղովին» :

Թէեւ Ժողովականներէն ումանք կառա-
ջարկնեն որ Աղաթօն Գրիգոր էֆէնտիին յոր-
դոր կարգացուի իր հրաժարականը ետ առ-
նելու, բայց Ասպատեան Ատենայ էվը դիտել
կուտայ որ Աղաթօն էֆէնտիին հրաժարաման
բռն պատճառը Սահմանադրական մեքենա-
յին անկատարութիւնն է, եւ թէ հարկ է
պարզապէս ընդունիլ անոր հրաժարականը :

Ատենապետը խնդիրը քուէի դրաւ, եւ
Ժողովը մեծագոյն մասամբ Աղաթօն Գրիգոր
էֆէնտիին հրաժարականը ընդունելով, նոր
ընտրութեան մեռնարկիլու որոշում ըրաւ :

Այս առթիւ Բնդհանուր Ժողովը Ատե-
նադպիր Մարկոսեան Գրիգոր էֆէնտիին ալ

թէեւ հրաժարական մատոյց, բայց ժողովին
յորդորածաց վրայ զաւն ետ առաւ :

Ատենապետ պէյը Բաղաբական ժողո-
վին հրաժարող անդամոց անունները մի ու
մի կարգաց, որք են:

- | | | |
|--------------|-----|--------------|
| 1. Սիմեոն | էֆ. | Նորատունկեան |
| 2. Գրիգոր | > | Թորոսեան |
| 3. Ցոլյաննէս | > | Աստանեան |
| 4. Մկրտիչ | > | Ֆրէնկեան |
| 5. Յակոբ | > | Տամատեան |
| 6. Մարգիս | > | Աղարէկեան |
| 7. Սիմեոն | > | Մագտուտեան |

եւ յայտնեց թէ՝ հրաժարմանց պատճառ-
ներն են՝ ումանց անձնական քաղաքունքը, ո-
մանց ակարութիւնը, եւ առաջարից որ
հրաժարող Ժողովականներէն ներկայ գլո-
ւուղները յորդորուին իրենց պաշտօնը ըն-
դունելու և որովհետեւ մինակ Նորատուն-
կեան Սիմեոն էֆէնտիին ներկայ կը գտնուէր,
Ս. Նախագահին եւ Ժողովականց թափոն-
մանաց զիջանելով, հրաժարականը ետ առա-
ազգասիրաբար :

Ատենապետ պէյը Ժողովին կողմէն նո-
րատունկեան Սիմեոն էֆէնտիի չնորհակալու-
թիւն յայտնելէն ետեւ, առաջարից որ
մացած վեց հրաժարուցաց տեղ ուրիշները
ընտրութիւնու համար քուէարկութիւն ըլլայ :

Ժողովը այս առաջարկութիւնը ընդու-
նելով, թէ՝ Բնդհանուր Ժողովը Ատենապե-
տի եւ թէ՝ Բաղաբական Ժողովը անդամոց
ընտրութիւնու համար քուէարկութիւնն ձեռ-
նարկեց, եւ քուէհամարին քննիչ անուտ-
նեցան Ս. Նախագահին առաջարկութիւնը :

- | | |
|-----------------|------------------|
| 1. Տ. Մկրտիչ | Բահանայ Խասդիւղի |
| 2. Տ. Արիստակէս | > Սամաթիոյ |

Եւ Դիւանին առաջարկութիւնը :

- | | |
|-------------|------------------|
| 1. Վարդերէս | էֆէնտիի Միսաքեան |
| 2. Աւետիս | > Գոլովեան |

Քուէհամարը կարդացուեցաւ, որոյ արդիւնքն է՝

(Թիւ բուհարկուաց 51)

Ընդհանուր ժողովոյ Աստենապետ ընտրուեցաւ բացարձակ առաւելութեամբ քուէից (34)

Բարունակ Պեյ Ֆերուան

Քաղաքական ժողովոյ համար բացարձակ առաւելութեամբ ընտրուեցան՝

1.	Աստենան Մանուկ էֆէնտի քուէ	35
2.	Մանուկեան Սենեքրիմ	>
3.	Գարուկիզօղեան Գրիգոր	29
4.	Կիւ մշեան Յովիհաննէս	26
5.	Մահակեան Սիրոս	26
6.	Մուրատեան Քէորգ էֆ. (Համեմ. առաւելութեամբ	34

Եւ որովհետեւ Ընդհանուր ժողովոյ Դեր-Աստենապետ Ֆէրուհ Բարունակ պէջը Ա. Աստենապետ ընտրուելով՝ անոր պաշտօնը բաց մնաց, Փոխանորդին ընտրութեան համար քուէարկութիւն ըլլալով, բացարձակ առաւելութեամբ ընտրուեցաւ Տատեան Ներսէս էֆէնտին, 38 քուէով։

—

Եջմիածնայ Կարողիկոսուրեան խնդիր

ԱՍԼԱՇԵԱՆ Ս. Պէտ — (Խօսքը Ս. Խախագանին ուղղելով) էջմիածնի Սրբազն Մատթէոս Կաթողիկոսը վախճանած է, բայց Ընդհանուր ժողովը դեռ եւս պաշտօնական կերպին իմացած չէ այս ցաւալի լուրջ, Եւ որովհետեւ յաջորդին ընտրութեան համար կարծեմ միամենյ պայմանաժամ հաստատուած է, եւ ընտրութիւնն ալ Ընդհանուր ժողովը պիտի ըլլայ, կը հարցնեմ թէ՝ այս խնդիրը ինչո՞ւ համար Ընդհանուր ժողովին չերկայանար, քանի որ Մահմանադրութեան 61 րդ յօդուածին երկրորդ հաստատձին համաձայն այս կարեւոր խնդիրը Ընդհանուր ժողովին իրաւասութեան կը պատկանի։

Ս. ԽԱԽԱԳԱՆ Ասկէ առաջ էջմիածնայ Ս. Միեղին կողմէն երկու նամակներ հասան մեր ձեռքը Ռուսիոյ Դաշտավանասան միջոցաւ, որոնցմէ մէկը Կրօնական ժողովին ուղղուած ըլլալուն, անոր յանձննեցի, եւ միւր Քաղաքական ժողովին ուղղուած ըլլալուն անոր յանձննեցի, եւ Խառն Յանձնաաժողովը մը կազմուեցաւ որ Կաթողիկոսի ընտրութեան խնդրոյն վրայ պէտք եղած հրահանգը պատրաստէ, որպէս զի Խառն ժողովով խնդիրը Սադային Երեսփոխանութեան ներկայանայ։

ՆԵՐՈՒՈՒ 8. Էջ. — Խնդիրս որ Ս. Խախագանը յայտնեց, թէ՛ Կրօնական եւ թէ՛ Քաղաքական ժողովները այս խնդրոյն համար Խառն Յանձնաաժողով մը կազմած են, որուն տեղեկացիրը քիչ ատենէն Ընդհանուր ժողովին պիտի ներկայանայ։

ԱՍԼԱՇԵԱՆ Ս. Պէտ — Խնդիր մը՝ որ ըստ Մահմանադրութեան՝ Ընդհանուր ժողովին կը պատկանի, պէտք է որ ուղղակի իրեն գայ առանց որ եւ է ժողովի քննութեան յանձնուելու։ Եւ էջմիածնի Կաթողիկոսութեան խնդիրին ալ այս տեսակէն ըլլալուն, կը հարցնեմ Ս. Խախագան Հօր թէ՛ ինչո՞ւ համար անոր վերաբերող գրութիւնները ժողովին չեն ներկայանար։

ԽՈՐԵՒ ՎԱՐՄ. ԳԱՐՄ. ԳԱԼԱՅԱՆ ԱՍԼԱՇԵԱՆ Ստեփան պէտին առաջարկութիւնը չեմ ընդունիր. Ընդհանուր ժողովը ընտրութեան մասնակից ըլլալու իրաւածիք ունի եւ ո՛չ թէ քննելու. Ուստի Կրօնական եւ Քաղաքական ժողովները միանալով նախատարաստութիւն կը տեսնեն եւ կաթողիկոսութեան արժանի ընտրելիներ կը ցուցնեն։

ԱՍԼԱՇԵԱՆ Ս. Պէտ — Մահմանադրութիւնը մասնակիցի կը սէ այս մասը որ ընտրութեան գործը մինակ է. Պոլոյ Ընդհանուր ժողովին չի վերաբերիր, այլ Հնդկաստանի Պարսկականի համար կաթողիկոսութեան արժանի ընտրելիներ կը ցուցնեն։

յերն ալ անոր մասնակցելու իրավունք ունին. Շւատի կը կրկնեմ որ խնդիրը ընդհանուր ժողովրն է և հարկ է որ անմիջապէս անոր ներկայանայ:

ԵԿԱՐՈՒԶԵԱՆ Յ. ԷՅ. — Այսպիսի խընդիրներու մէջ ընդհանուր ժողովը պաշտօնած է Սահմանադրութեան մէջ որոշակի գործուած չէ: Ինչպէս Ս. նրաւաղէմի եւ Կ. Պոլոյ Պատրիարքաց ընտրութեան ձեռնարկելու համար Խոտեն ժողովը ընտրելեաց նախապատրաստութիւնները ընելով խնդիրները կը ներկայացն ընդհանուր ժողովին, սոյնպէս այս առթիւ իշխաննայ կաթողիկոսի ընտրութիւնն ալ նոյն եղանակա ի գործ կը գրուի եւ խնդիրը հաստեցած կը ներկայանայ Ընդհանուր ժողովին, որպէս զի աւելորդ վիճարանութիւններ տեղի չունենան:

ԱՅԼԱՆԵԱՆ Ս. ԳԵ. — Նէվուուզ Յափակիր է ֆէնտիին խոսքեն, կը հետեւի որ Խոտեն ժողովը այս խնդիրը յատ քննութեան Ընդհանուր ժողովին ներկայացնելու միտք ունի, եւ օրովհետեւ Վարչութեան ժողովը անդամները Ընդհանուր ժողովի անդամ են, թէ եւ Երեսափառան չըլլան, անոր Կաթողիկոսական խնդրոյն վրայ նախապատրաստութենէն ետեւ զանի Ընդհանուր ժողովին ներկայացնելու արամուգութիւնը զայն իւր ազգեցութեան տակ առնել ըստ է:

Ազգային Երեսափառանութիւնը այսպիսի առաջարկութիւն մը չի կրնուր Ընդհանուր, քանի որ իւր իրաւառութեան կը գոզի, և է իշխաննայ կաթողիկոսի խնդիրը Պատրիարքոց ընտրութեան խնդրոյն հետ ըստ արամուգութիւն չունի: Շւատի այս խնդիրը պէտք է որ Երեսափառանութիւնն ըդիմի, եւ թէ կան անոր մէջ այնպիսի կէտեր որք կրօնական եւ Քաղաքական ժողովով կը կարուի: Ընդհանուր ժողովը պատճեն է ու անդիրը ներկայացնել:

ՏԱՏԵԱՆ Ա. ՊԵ. — Աստենեան Մատիան պէտիին ըստ ազգեցութեան, խօսքին դէմ կը բողոքեմ: Խոտեն ժողովը երբէք գիտաւորութիւն չեւ չէ ունեցեր այս խնդիրը իւր ազգեցութեան ներքեւ առնելու: Քանի որ Սահմանադրութեան մէջ յայտնի գործուած չէ թէ Ընդհանուր ժողովը ի՞նչ կերպով պիտի մասնակցի: Կաթողիկոսի քննութեան քանի որ Ս. Նախագահը այս խնդրոյն վերաբերեալ է իշխաննէն եկած գործիթիւնները կրօնական եւ Քաղաքական ժողովը յանձնած է, ուստի Խոտեն արժան գատած չէ քառական յանձնաժողովով մը միջոցաւ եղած նախապատրաստութիւնները թէ ատենէն Ընդհանուր ժողովին ներկայացնել:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵ. — Ազգեցութիւն ըստ յուր մատիան թէ գործածեցի: Ազգային Երեսափառանութիւնը Վարչութեան ժողովերուն վրայ վառանութիւն ունի: ես մինակ առ կէտին վրայ կը պայման թէ քանի որ էիշխաննայ խնդիրը Ազգային Երեսափառանութիւնը կը պատկանի, պէտք է որ անոր ներկայանայ եւ ապա Խոտեն ժողովին յանձնըուի, եթէ արժան գատաւի:

ՓԱԼՈՍԵԱՆ Կ. Է. Վ. — Մատիան պէտի իրաւառութիւնը ունի: ես ալ կը պայման թէ քանի որ ներկայացնելու խնդիրը կարուի ներկայանայ: Վարչութեան ձիւղերը իրաւառութիւն չունին այս խնդրոյն մէջ:

ԱՏԵԽՈՒԹՅՈՒՆ Ե. Կ. ՀԱ. — Երկու կարծիք կայ ու մանք կուզեն որ խնդիրը անմիջապէս Ընդհանուր ժողովին ներկայանայ: ուստիք կը պետք որ Խոտեն ժողովը պատճեն ու անդիրը ներկայացնել:

ՌԱՍԻ Այս երկու կարծիքը բայէ պիտի գեներ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵ. — Իմ ըրուն դիմութեան շարժադիրը Ս. Նախագահին նրանուն կ լնդհանուր ժողովը Խոտեն

ժողովին հրահանգ չսպասէր այս խնդրոյս մէջ, Ուստի, կամ Ս. Նախագահը այս բառը եւ առնել պէտք է, եւ կամ խնդիրը օրինապէս բացատրել:

Ս. ԿԱՊՈԱԴԿԱՆ: — Խնդիրը այս է որ ինձի երկու նամակ եկաւ, որոց մէկը կրօնական ժողովին եւ միւսը Թաղաքականին յանձնեցի որ քննեն:

ԻՒԹԻՒՃԵԱՆ Կ. ԷՅ. — Քանի որ մեծագոյն մաս չիկայ, վիճաբանութիւնն այլ աւելցրդ է. այս խնդիրը ուրիշ նիստավ լուծեցու է:

ԱՏԵՆԱՊՈՅՏԱՆԻ ԱՄԵԱՆԸ Կը շարունակուի, բայց քանի որ այս խնդիրը առաջնորդնէ խնդրոց կարգը անցած չէ, քանի որ ըսկ հարցմանը մը եղած է եւ ոչ առաջարկութիւն, եւ այսօր որոշում մը չենք կրնար ընդէլ, երեսփոխանները իրաւունք ունին այս խնդրոյն յանորդ նիստի մը ներկայացումը պահանջնել:

Ս. ԿԱՊՈԱԴԿԱՆ: — Էջմիածնայ Մինօքէն եկած նամակները Ընդհանուր ժողովին ուղղուած չեն, այլ կրօնական եւ Թաղաքական ժողովոց. ես ալ անոնց յանձնեցի որ պէտք եղածը ընեն:

ԱՍԼԱԿԱՆԱՆ Ս. ՊԵՏ. — Էջմիածնայ Մինօքը մէր Սահմանադրութեան ընթացքին

անտեղեակ գտնուելով այսպիսի սխալ մ'ըրած է, սակայն միթէ Ս. Նախագահը Ռուսիոյ Սահմանադրութեան համար ուխտեալ էթէ Տաճկաստանի. Ուստի Ս. Նախագահին պարտաւորութիւնն էր Մինօքին սխալը անմիջապէս ուզգել եւ եկած թղթերը Ընդհանուր ժողովին ներկայացնել, քանի որ մէք մեր Սահմանադրութեան համեմատ պիտի վարուինք այս խնդրոյն մէջ:

Էջմիածնայ Մինօքը կը կարծէ թերեւս որ որ մէք կի՞ դրութեան մէջ ենք եւ առանձի գործեր քանի մը անձանց ձեռքով կը կատարուին. Եթէ գորէին Սրբազնին որ զիմիրանները ժաղվէ եւ անոնց հետ խորհրդակցելով գործը տնօրինէ, միթէ Սրբազնին այնպէս պիտի վարուէր. սակայն հիմա Ամերայ չիկայ, Ընդհանուր ժողովն է Ազգին բարձրագոյն Ատեանը, ուսկից կը բախի Ազգին կամքը:

ԱՄԵԱՆԱՊԵՏ ՊԵՏ. Խնդիրը ամփոփելէն ետեւ, քանի կը զնէ եւ կը որոշուի որ յառաջիկայ ուրբաթ օրն, (Դեկտեմբեր 24) յատկապէն և նշմիածնայ Կաթողիկոսութեան խընդրոյն համար Ընդհանուր ժողով գումարուի եւ այս խնդրոյն վերաբերեալ բոլոր թղթերը անոր ներկայացուին:

ԱՄԵԱՆԸ կը վերջանայ ժամը $10 \frac{1}{2}$ ին.

ՓՈՅՆ-ԱՄԵԱՆԱՊԱՅԻՐ
ԱԲԵԴԻԿ ՆԵՎՐՈՒԹ

ԱՄԵԱՆԱՊԵՏ
ԲԱՐՈՒՆԱԿ ՅԵՐՈՒ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Ի Ս Տ .

24 ԳԵՂԱՅԻ ՄԱՅԻ 1865

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

ԲԱՐՁՐԻՆԱԿ ԳԷՑ ՖԷՐՈՒՀ

Ատենքը բացուեցաւ ժամը 7 ½ ին .
Ատենապետութեամբ Ֆէրուհ Բարձրանակ պէտ-
յի եւ ի ներկայութեան 57 Երեսփոխանաց :

Նախորդ նիստի ատենագրութիւնը կար-
դացուեցաւ , որուն վրայ սա դիտողութիւնը
տեղի ունեցաւ .

ԽԻԹԻՆԱՅԱԿ Կ. ԵՆ. — Ատենագրու-
թիւն մէջ գրուածը իմ ըստիս բոլորովին
հաւառակն է : Ես ըստ թէ՝ « քանի որ Ատ-
ենքը 51 հօգիսի բացուած է , ժողովը
և կրնայ որոշում ընկը »

Ատենապետը քուէի կը գնէ ատենագ-
րութիւնը որ կը նոյնանուի մեծագոյն մասին
հաւառաթեամբ :

ԿՈՐԴ ԽՆԴՐՈՅ

Ա. — Խնդիր Արարատան Մայր-Արքուոյ Կա-
րողիկուուրեան .

Բ. — Քողաքական ժողովոյ չորս նորմատի-
վանամօց նրանքարական .

Ա.

Խնդիր Արարատան Մայր-Արքուոյ Կարո-
ղիկուուրեան

ԱՏԵՆԱՊԵՏ — Այսօրուան ժողովոյն

նպատակը Արարատան Մայր-Արքուոյն Կա-
րողիկուութեան խնդիրն է : Ահաւասիկ եր-
կու նամակը որք նոյն Աթոռէն եկած են 'ի
19 Նոյեմբերի , մէկը Արքազան Պատրիարքին
եւ միւսը Քաղաքական ժողովոյ ուղղեալ .
Այս նամակները այժմ պիտի կարգացաւին ,
ուստի Երեսփոխանաց ուշադրութիւնը կը
հրաւիրեմ :

Ահաւասիկ Ս. Պատրիարք Հօր ուղղեալ
նամակը :

Ի ՀՈՒԱՍԱՊՐՉԱԿԱՆ ՀԱՅՈՑ ՄԻՆՈՒՆ

ՄԱՐԴ ԿԱՇԻԱՆՆԻ

ԸՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՆ

Ն. 1616. ի 41 Սնպտեմբերի 1865 ամբ

ի Ս. Եղմիածին

ԳԵՐԱՊԱՄՔԻ

Պատրիարքին Հայոց Կոստանդնուպոլսոյ
Արքազան Պօղոս Արք-Եպիսկոպոսի
Խնդալ ի Տէր

ՎԵՀԱՎԻԱՆ Կաթողիկոսն Ամենայն
Հայոց Տէր Մատթէոս , յետ Վեցամետ

Հայրապետութեան Ազգիս, անքննելի կամօքն Վերնախնամ տեսչութեան ի 22 Օգոստոսի անցելոյ, կնքեաց զընթացս երկրաւոր կենաց իւրոյ, աստ ի Մայր-Աթոռս Սրբոյ Էջմիածնի, թողով թափուր զԱթոռն Կաթողիկոսական և զՄի-արանութիւն ի վիշտ տիրութեան:

Այսու ցաւայի զգացմամբք հոգւոյ Սինօդն Սրբոյ Էջմիածնի ժանուցեալ Զե-րում Բարձր Սրբազնութեան և Գերա-մեծաց անդամոց կրօնական ֆողովոյ Հայոց Քաղաքիդ զայս գործ սպառիթ՝ վերառաքէ Հանդերձ Միաբանութեամբ Աթոռոյս առ Հաստիչն ամենից զշերմա-դին աշշերս մաղթանաց, զի ամենառատ շնորհիւ Նորին Ազգ մեր Արամեան, ամե-նահարազան սիրելի որդիք մօրն լուսոյ Կաթողիկէ Էջմիածնի, սիռեալը ընդ զանազան ժագոս աշխարհաց փոյթ կալ ցին Հոգւով միտրանութեան, բարե-պաշտութեան և սիրոյ, ընտրել ի միջոյ Համայն Հոգեւորակիւնաց շբ իս մերոյ, զարժանաւորազոյն ժառանգ Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի առ ի կա-ռավարել զեկեղեցին Քրիստոսի և զՀայ-րապետական Աթոռն Կաթողիկոսու-թեան ամենայն Հայոց, որպէս զի ըն-տրելը Գրուին Եկեղեցւոր մերոյ վա-րեսց զՀայրապետականն իշխանութիւն համաձայն բառ ամենայն Աւետարանա-կան վարդապետութեան և Սրբոց Հարց, ի պարծան լրութեան Ազգիս և ի պար-ծառութիւն Եկեղեցւոյն մերոյ Սրբոյ:

Հաստ այսմ Սինօդ Սրբոյ Էջմիածնի հրաւիրէ զՍրբազնութիւն Զեր և զԱր-դոյ անդամն կրօնական ֆողովոյն նախ Կատարել պատշաճական կարգաւ զՄըրու-մալի Հանդէս հոգեհանգստեան Հան-դուցեալ Հայրապետի մերոյ Տեղառն Մատթէոսի վայելչական ատենախօսու-

թեամբք, ապա փոյթ ունիլ ընտրել ի միջոյ Եկեղեցականաց Հայոց Քաղաքիթ մեծի՝ զոմն պատգամաւոր, զոր և առա-քել ի 15 Սեպտեմբերի ապագայ 1866 ամր յԱթոռս Սրբոյ Էջմիածնի առ ի մատ-նակցիլ յընտրութեան նորոյ Կաթողի-կոսի որ ունի լինիլ ի Մալր-Ցամարի նո-րին, ճիշդ պահպանութեամբ ամենայն ծիսից և սօվորութեանց կարգեցելոց առ այս կանոնօք Եկեղեցւոյ մերոյ:

Եւ եթէ ըստ անակնունելի իրիք դիպուածոց կամ դժուարութեանց, ան-յաջողեցի գալուստ պատգամաւորին անձամբ ի Ս. Աթոռս առ ժամանակն նախանշանակեալ յընտրութիւն նորոյ Կաթողիկոսի, յայնժամ ունի նա իրա-ւուս յարունել Սինօդիս դրաւոր զոր-չումն իւր առ այն, թէ զ՞ոք յԵկեղե-ցականաց Ոզդիս գտանէ նա արժանի այնմ վեհապետան Հայրապետական իշ-խանութեան և զայն որոշումն վազվա-զեսց առաջարկել Սինօդիս կանխաւ վասն զի՝ ի գալ ժամանել ամենուստ պատգամաւորացն Եկեղեցականաց և Աշ-խարհականաց և կամ ստանալոյ յամանց ի նորուց զըրաւոր պատասխանիս, ու-նի կայանալ անմիջապէս ընտրութեան նորոյ Կաթողիկոսի ի 17 Սեպտեմբերի ըստ նախասահմանեալ կարգին:

Զարմանէ պարորի հրատարակիւ և ընդ համայն վիճակս, հաւատացեալս Զերում Հոգւուագետութեան, որպէս զի իւրաքանչիւր ոք ի վիճակաւոր Առաջ-նորդաց յետ կատարելոյ պատշաճապէս զկարգն հոգեհանգստեան ընդհանրա-կան Կաթողիկոսի հանգստեցելոյ, կամ ինքնին չորհարել լիցի այսր յԱթոռս ցնանակեալ ժամանակ ընտրութեան Հայոց Կաթողիկոսի կամ հաւատացե-զպաշտօնն այլում ումեք յԵկեղեցակա-

նաց, զոր նոյն դատուն նմին արժանի:

Խոկ յաղաղ և ընտրելոյ զաշխարհական պատգամաւոր ի դժմաց համարն քաղաքական հասարակութեան Հայոց սրբէս և ալրաքաղաքիդ, նոյնպէս և բոլոր հայաբնակ քաղաքաց Օսմանեան Գետութեան առ ի մասնակցութիւն լրնութութեան նորոյ Կաթողիկոսի՝ գրեցաք տհա զորդ ընդ սմին առանձինն Քաղաքական ֆողովոյն որ այդր:

Ընդ սմին Սինօդ Սրբոյ Էջմիածնի հանդերձ Աւխտիւ Մարանութեան Աթոռուս ամենաչերմեռաւանդն ազօթիւք առ Բարձրեալն Ասուուած հայցէ միջնորդութեամբ ամենայն Սրբութեանց ի Ցաճարի ասու հանդուցելոց, վասն բոլոր հասարակութեան Հայացնէից մեծաց և փոքրունց ընակելոց յօսմանեան Տէրութեան, զերկար և խաղաղաւէսոն կեանս, գյաջողութիւնամենայն բարենպատակ գործոց, և զբարդ աւանութիւն ամենայն առաքինական ձեռնարկութեանց, պահպանելով զամենեախն ի պարուուպատշաճն հնազանդութեան օրինաւոր իշխանութեանց, ի խաղաղասէր միաբանութեան, պատարբելով զՁեզ ընդ հովանեաւ թեւոց իւրոց յամենայն երեւելի և աներեւոյթ թշնամեաց Ձերոց ըստ հոգեւոյ և ըստ մարմնոյ. ամէն:

ԱՆԴԱՄՔ ՄԻՆՈՒԻ

Քրիզոր Արքեկպիսկոպոս Յովեհանց
Տէօրդ Արքնախիսկովորու
Յովիաննես Արքեպիսկոպոս Արշարունի
Խաղես Վարդապէտ
Քրիզոր Վարդապէտ Մուշեղեանց

ԱՅԵՆԱԴՊՄՐ

Ս. Թաղեանտեանց

ԱՅԵՆԱՊՄԲ — Ահաւասիկ Քաղաքական Ժողովին ուղղեալ նամակը:

Առ Աղբային Քաղաքական Ժողովն

Հայոց Կոստանդնուպոլիսոյ.

Վեհափառ Կաթողիկոսն Ամենայն Հայոց Տէր Մատոթէսս յետ վեցամեայ Հայրապետութեան Ազգիս, փոխեցաւ առ Տէրի չշ Օքստոսոսի անցելոյ, թողլով թափուր զԱթոռն Կաթողիկոսական և զՄիաբանութիւն Սրբոյ Աւխտիս ի վիշտու տրամութեան:

Ցաւախի զդացմամբ հոգեւոյ ժանուցեալ Քաղաքական Ազգային Ժողովորդ զայս գոյժ սդառութ, Սինօդն Սրբոյ Էջմիածնի հանդերձ Միաբանութեամբ Աթոռուս վերապարէ առ Հաստին ամենից զեռանդագին ազերս մազմէ անաց, զի ամէնառաստ շնորհիւ նորին Ազգ մեր Արամեան հարազատ ողդիք մօրն լուսոյ Կաթողիկէ Էջմիածնի ցըռեւալք ընդ զանազան ոլորտս Տիեզերաց՝ ջան գեցեն հոգեւոյ մարանութեան, բարեպաշտութեան և սիրոյ, ընտրել ի միջոյ համարէն Եկեղեցականաց Ազգիս զարժանաժառանգ Աթոռուակալ Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի, առ ի կոռավարել զեկեղեցին Քրիստոսի և զՀայրապետական Աթոռն Կաթողիկոսութեան ամենայն Հայոց համաձայն աւետարանական վարդապէտութեան և կանոնաց Սրբոց Հարց, և զի ընտրեալ Գույխն Եկեղեցւոյ մերոյ հանճարեղ և իմաստուն կառավարութեամբ ամենայն հոգեւոր գործոց այնորիկ արդարացուացէ գլխովին զրարենպատակն ընտրութիւն ի պարձանն Ազգիս և ի փառաւորութիւն Տաճարին Ասուուծոյ.

Ըստ այսմ Սինօդս Սրբու Էջմիածնի արարեալ զկարեւոր ուսորչնութիւնս առ պարտաւորեալ գոտանի օրինօք՝ հրատարակմամբ զայտանէ ի դիտութիւն համայն թեմից և Վիճակաց թէ՛ աստ ի թուսաստան և թէ՛ լարտասահմանս, գրութեամբ առ ֆերապատի. Պատրիարքն Կոստանդնուպօլսոյ Սրբազն Պողոս Արքապիսկոպոսն և առ կոսնական ժողովն յազագ ս ընտրելոյ և կարգելոյ զպատգամաւոր, յԵկեղեցականաց կողմանցդ առ ի յնտրութիւն նորոյ ընդհանրական կաթողիկոսի Ազգիս՝ հրաւիրէ և զՔաղաքական ժողովդ փոլիմ ունել առանձին իմն ազդամիրական եռամդեմարք ընտրել ի միջոց քաղաքական հասարակութեան Հայոց Քաղաքիդ զպատգամաւոր ոք, զոր և ռաքել ի 15 Սեպտեմբերի ապագա առ 1866 ամի յԱթոռս Սրբու Էջմիածնի առ ի մասնակցութիւն յայնմ վաեմ ազգային իրողութեան. այնու զի եթէ ընտրեալն ի պաշտօն Պատրամաւորութեան ըստ դիպուածոց և հանգամանաց իրիք հանդիպեցի անհընարութեան գալոյ այսոր ի Սուրբ Աթոռս անձամբ առ ժամանակն, ունիցի իրաւունք յայտնելոյ Սինօդիս Սրբու Էջմիածնի գրաւառութեալ զորոցւմ իւր վասն այնը անձին զոր նա ըստ իւրումն ճանաչողութեան գոտանէ արժանի այնմ վիճաստինոն Հայրապետական իշխանութեան, և զայն դատողութիւն իւր փութացուոցէ կանխաւ հասուցանել ի Սինօդս, վասն զի ի գալ ժամանել բոլըրից Պատրամաւորաց Եկեղեցական համարհանական իշխանութեան և կամ յատարական պատգամաւոր ոք առ պատրամաւոր ի դիմաց համայն Սկեղեցականութեան Կ. Պայոս վիճակին և զրկել ժամանակին ի Ս. Էջմիածնին. եւ միանգամյն հրաման տալ իւր հովուութեան յանձնեալ վիճակաց Առաջնորդներուն որ պատրամաւոր ժամանակին կամ անձամբ երթ ան ի Ս. Էջմիածնին եւ կամ պատգամաւոր առաքեն ի դիմաց իւրեաց. նոյնպէս կը հրաւիրէ մեր Քաղաքական ժողովն աշխարհական զոք պատգամաւոր ընտրել եւ զրկել ի Մայր Աթոռս ի դիմաց համայն ժողովրդեան վիճակին. Կաթողիկոսական ընտրութեան ժամանակելու համար. եւ թէպէս գալատական ժողովրդոց Պատգամաւորի ընտրութեան համար ալ Պաղաքական Ժողովին զրե-

ըստ ամենայն ժիսից և աւանդութեանց Եկեղեցւոյ մերոյ.

Ն. 1614 ի 11 Սեպտեմբերի

1865 ամբ

ի Սուրբ Էջմիածնին

ԱՆԴԱՄՔ ՍԻՆՈԴԻ

Քրիզոր Արքեպիսկոպոս Յավիքեանց

Ֆերգա Արքեպիսկոպոս

Յովհաննես Արքեպիսկոպոս Արշարունի

Թադէս Վարդապետ

Քրիզոր Վարդապետ Մուշեղեանց

ԱՅՃԱՌԱԴԻՐ

Ս. Թ. Թ. ԱՅՃԱՆՈՒՅՆ

ԱՍԸՆԱԸՆԱ Ս. ՊԵՏ. — Կարգացուած կրիին նամակներէն ամերկացանք թէ Արարատեան Աթոռոյ Քահակալ Տէր Մատթէոս Սրբազն Կաթողիկոսն անցեալ Օգոստոս 22 ին վախճաներ է եւ յաջորդին ընտրութիւնը պիտի կատարուի ի Ս. Էջմիածնին առաջիկայ 1866 տարւոյ Սեպտեմբերի մէջ, ճիշդ պահպանութեամբ կանոնաց Եկեղեցւոյ. եւ առ այս Էջմիածնին Սինօդը կը հրաւիրէ զմեր Սրբազն Պատրիարքն հանգեցական ժողովութեան Կ. Պայոս վիճակին և զրկել ժամանակին ի Ս. Էջմիածնին. եւ միանգամյն հրաման տալ իւր հովուութեան յանձնեալ վիճակաց Առաջնորդներուն որ պատրամաւոր ժամանակին կամ անձամբ երթ ան ի Ս. Էջմիածնին եւ կամ պատգամաւոր առաքեն ի դիմաց իւրեաց. նոյնպէս կը հրաւիրէ մեր Քաղաքական ժողովն աշխարհական զոք պատգամաւոր ընտրել եւ զրկել ի Մայր Աթոռս ի դիմաց համայն ժողովրդեան վիճակին. Կաթողիկոսական ընտրութեան ժամանակելու համար. եւ թէպէս գալատական ժողովրդոց Պատգամաւորի ընտրութեան համար ալ Պաղաքական Ժողովին զրե-

զինք կըսէ , Սրբազնն Պատրիարքի ուղղեալ համակին մէջ , սական Քաղաքական ժողովոյն համակին մէջ այսպիսի խօսք մը չի տեսնուիր :

Այս տրամադրութեամբ էջմիածնի Մի-
և ողն յայտնապէս ցոյց կուտայ թէ անտեղ-
եակ է մեր Սահմանադրական օրինաց եւ
ընթացից եւ թէ Ընդհանրական Կաթողիկոսի
ընտրութիւնը կամք է ընէ կատարել Ռուսա-
կաց համար , 1836 ին սահմանեալ Օրինաց
համամատ :

Ցաւալի է որ Հոգելոյս Կաթողիկոսին
վախճանէնք ի վեր չորս ամիսներ անցած են ,
եւ դեռ այսօր կը հաղորդուի ժողովիս մա-
հագոյքը , չը գիտեմ համարն էջմիածնէն
աստ ուշ հասնելուն՝ թէ այսամզ Վարչա-
կան ժողովոյ մէջ դեգերելուն պատճառաւ .
սոսպէջ է սակայն որ միայն այս ժողովս է
ձեռնաս կաթողիկոսական ինժդիրն լուծ ելու .
խեդիր , կ'ըսեմ , զի մեզ համար ոչ միայն
ընարութիւն մը կայ կատարելի առաջիկայ
տարւոյ մէջ , այլ եւ պարտաւորութիւն ունիմք
այս առթիւ Կաթողիկոսական իշխանութեան
վիճակին վրայ ալ հնգամատութիւն եւ խորհուրդ
ընելու . զի իթէ շնչմ սիստիր , 5-6 ամիս յա-
ռաջ մեր Սրբազնն Պատրիարքն այս առեա-
նի մէջ առաջին անգամ հանգուցեալ Կա-
թողիկոսին վիճակին վրայ անցողակի խօսք
մ'ընելով՝ սազնապայի նկարագրեց զայն ,
թէ այս եւ ժողովս ուշ ի չ'գոյէ պաշտամա-
կան զեկուցման կամ զրուեանց ուշագրու-
թեան չ'առա զիսնդիրն այս ժամանակ :

Այսօր խնդիրն ինքնին կը ներկայանայ
մեզ աբէտք է ուշի ուղղվ քննել զայն եւ ա-
պագային ընտրելուց յաջողութեան համար
անցելոյն ընտրելոց վիճակն ստուգել եւ
տեսնել թէ՝ արգարել մեր ընդհանրական
կաթողիկոսական իշխանութիւնն կը վայեցէ
իւր բարձր կոչման արժանաւոր եւ բաւա-
կան ազատութիւն . թէ ո՞ր աստիճան ճըլ-
դրութիւն ունին այն լուրեր որ տարած-
ուեցան յառաջադրյան հանգուցեալ Կաթո-
ղիկոսին եւ նոյն իսկ անոր նախորդին
դժնդակ կացութեան վրայ , հանդէպ իշխա-
նութեանց եւ իշխացելոց . ի՞նչ են այն օրէնք

որ Կուսածեան անուամբ կը տիրեն եզեր
մեր Եկեղեցւոյ վրայ ի Ռուսաստան . մերձա-
պէս տեսնել եւ ջանալ ամենայնի վերահա-
սու ըլլալ եւ հարաբ մտածել մեր Եկեղեցւոյ
գոյութիւն ապահովելու նոյն հիմանց վրաց
որ մեր նախնեաց արեամբը շաղախեալ հաս-
տառուած են :

Ցայտնի է թէ մեր Ազգին գոյութիւնն
գլխաւորար իւր Եկեղեցւով երաշխառ որ-
եալ է . եւ Եկեղեցական նույրապետութեան
Գլուխ ընդհանրական Կաթողիկոսն
կան պաշտօնն մին է յէսկան պայմանաց Ե-
կեղեցւոյ անվթար պահպանութեան . Ասի
այնչափ արմատացեալ է Ազգային մոռաց մէջ
որ ի հում Ազգի ուր , Կարուլիկսն անզ
կը կոչուի եզեր , որպէս զի Հոգեւոր Տէրն
ստարուի ազգեցութեան ներքեան ձնշուելով
Եկեղեցին չվանագի . եւ մեք գիտեմք թէ
այս պարագայն է որ դժբախտ ժամանակաց
մէջ ծնունդ տուած է Կաթողիկոսական Ա-
թոռոց բազմանալուն . գոհութիւնն Աստու-
ծոյ , այդմ այդպիսի երկիւզի տեղի չ'կայ եւ
պէտք չէ ըլլայ . զի մեր ընդհանրական Հայ-
րապետն հզօր Տէրութեան մը հովանուցն
ներքեա կը բազմ Սրբոյն Գրիգորի Աթոռը
եւ կը վարէ իւր իշխանութիւն համայն Ազ-
գին վրայ . ի՞նչ զատանու կայ աւրեմն այն
տագնապայի տարածայնութեանց : պէտք է
ստո զել եւ ջանալ ուղղելու զամենայն յա-
ռաջ բան զննութիւն նորոյ Կաթողիկոսի :

Գալով ընտրութեան խնդրոյն՝ Ռուսա-
կաց Պայմաննեան կը արամագրէ որ հայ-
կական վիճակը ի ափիւոս աշխարհի մի մի-
եկեղեցական եւ աշխարհական Պատգամաւո-
րոց մասնակցին Հայրապետական ընտրու-
թեան ի Սուրբ Էջմիածին , ուր մեր Սահմա-
նագրութիւնը միայն Ազգային ընդհանուուր
ժողովոյ համար մասնակցութեան իրաւունք
կը սահմանէ . Պէտք է տեսնել թէ ասոնք
ի՞նչ կերպով հաշտուեցնել հնարաւոր է եւ
թէ մեր հինաւուր Եկեղեցական օրէնք եւ
գարուս ակիզմէն ի վեր Թրքակայոց կողմէն
ընդունուած մասնակցութեան եղանակներն
մինչեւ ո՞ր աստիճան կ'արտօնեն զմեզ տա-

Հարկեալ եղանակին հետեւելու կամ նոր եւ միջին եղանակ մը սահմանելու :

Վերջապէս այս խնդիրը՝ թէեւ միայն կաթողիկոսի ընտրութեան մասնակցութեան ձեւով կը ներկայանայ , սակայն երբէք կորեւոր կէտեր կը պարունակէ , ըստ իս , որք նն :

1. Խնդրութիւն զիճակի ընդհանրական կաթողիկոսութեան Ազգիս :

2. Ազգային օրէնք եւ աւանդութիւնը կաթողիկոսական ընտրութեան :

3. Որոշումն եղանակի մասնակցութեան Թրաքանայոց յընտրութիւն Հայրապետին ամենայն Հայոց :

Եւ այս կէտերը իմաստաբերելու եւ տեղեկացրի մը պատրաստելու պաշտօնով՝ եկեղեցական եւ աշխարհական ձեռնչաս անձերէ բազկացեալ յանձնախումբ մ'ընտրել կաթողիկում:

ԳԻՒԱԿ Թ. Պէտք — Ստեփան պէյջ կըսէ թէ Մինօքը չը գիտէր՝ մեր Սահմանադրութիւնը . եթէ այսպէս է , ի՞նչպէս կըլլայ որ Բազարական ժողովին նամակ կը զգի :

ԱՅԵՆԱՊԵՏ — Բաղաքական ժողովը Սահմանադրութեան առաջ ալ կար . խնդիրը Ստեփան պէյջին առաջարկութեան վրայ է : Աւստի ժողովին ուշադրութիւնը անոր վրայ կը հրաւրեմ:

ՄԱՐԿՈՍԻԱՆ Գ. Է. — (Ատենապահիր) Ես կառաջարկիմ որ նախ այս կարեւոր խնդրոյն վրայ ամէն ներկային իր կարծիքը յայտնէ , որպէս զի ժողովը լուսաւորին եւ ժողովին կարծիքը յայտնուի եւ ըստ այնմ կազմուելիք յանձնամեջովը իր պաշտօնը ճանշնայ եւ ծրագիրը պատրաստէ :

ՆԵՎՐՈՒԶ Ա. Է. — Ստեփան պէյջ հիմնական կերպով բացարեց այս խնդիրը եւ զանի երբէք կէտի վրայ ամփոփեց : Աւստի կառաջարկիմ որ այս կէտերը գրաւոր կերպով ժողովին ներկայացնէ :

ԱՅԵՆԱՊԵՏ Ս. Պէտք — Բաւական բացարեցի , եւ եթէ հարկ ըլլայ , գրաւոր կերպով ալ կը հաջորդեմ :

ԳՈՅՈԼԸԱՆ Ա. Է. — Ես ալ կառաջարկեմ որ յանձնամեջովը կազմուի , իւր ծրագիրը ներկայացնէ եւ այնուհետեւ վիճաբանութեան սկսուի :

ԱՅԵՆԱՊԵՏ — Երկու առաջարկութիւն կայ . Մարկոսիան էֆէնտին կառաջարկէ նախ վիճաբանութիւն , յետոյ յանձնամեջովի կազմութիւն : Իսկ ԳոյոլԸան էֆէնտին կառաջարկէ նախ յանձնամեջովի կազմութիւնը եւ ապա անոր ծրագրի վրայ վիճաբանութիւն :

ԱՏԵՆԱՊԵՏ Ա. Է. — Անդիքը այս վիճակին մէջ խակ է , եւ ինչ վիճաբանութիւնը ընենք , անօգուտ է : Ուստի պէտք է նախ ծրագիրն հոս գայ եւ ապա անոր վրայ խօսուի :

ՄԱՐԿՈՍԻԱՆ Գ. Է. — (Ատենապահիր) Եթէ մէկը պիտի ընտրեմ իրը յանձնամեջովի անդամ , պէտք է դիտուամ որ ընտրած անդամն ի՞նչ պաշտօն ունի . բայց կուզեմ հասկընալ թէ Պալատենան բառը ի՞նչ ըսել է , վասն զի հայրեն բառ չէ տակից :

ԹՐԵՆԱԿԵՆԱՆ Ա. Է. — Եկեղեցական դասը մեր Հայրապետական Աթոռին վրայ լուսակերպիւթիւն ունի , անոնց հարցենենք եւ իրենցմէ տեղեկութիւն խնդրենք :

ԱՅԵՆԱՊԵՏ — Եկեղեցական Երեսփառանները ազատ են իրենց տեղեկութիւնները հաղորդելու , ուստի զանոնք չենք կրնար բանագատել որ խօսին :

ԵԱՂՈԽՊԵՏ Ս. Պէտք — Գաւառական Երեսփառանները հոս ներկայ չի գտնուած ժամանակ , ինդհանուր ժողովը կընայ մասնակցիլ կաթողիկոսի ընտրութեան :

ԱՏԵՆԱԳԵՑ ՊԵՏ — Եազուազ էֆէնտի , Զեր գիտողութիւնները հարցման եղանակաւ մի՛ ուղիւք , վասն զի պատասխան տուող չիկայ , մանաւանդ թէ խնդիրը այդ էֆտին գրայ չէ .

ՄԻՒՐԵՆԵԱՆ Յ. ԷՅ. — Քանի որ Յանձնաժողովը լիազօր իշխանութիւն չի պիտի ունենայ , վիճարանութեան հարկ չեմ տեսներ այսօր . Վասն զի ծրագիրը ներկայանալուն դարձեալ վիճարանութիւն պիտի ըլլայ :

ԱԴԱԲԵԿԵԱՆ Յ. ԷՅ. — Այսօր մասնաւորակն կաթողիկոսութեան խնդրոյն համար հրաւիրուած եմք . մեր պարտքն է խորհիլ , խօսիլ եւ վիճարանիլ , ի՞նչ է Պալմէնինեան , Մասն չոս կաթողիկոսը ի՞նչպէս ընտրուեցաւ , ասոնց եւ ուրիշ հարեւոր կէտերու փրայ պէտք է նախ հարկ եղած տեղեկութիւնները ստանանք եւ յետոյ Մասնաժողովը կազմենք :

ԱՏԵՆԱՆ Ա. ԷՅ. — Կաթողիկոսի ընտրութեան համար Հանդհանուր ժողովը միայն մասնակցելու իրաւունք ունի , ուրիշ բան չիկայ Սահմանադրութեան մէջ . օսկայն Սահմանադրութիւնը ուրիշ տեղ մը կը գրէ թէ էնայաստանեայց Ա. Սկեղեցւոյ աւանդութիւնները անխափառ պահել պէտք է : Մէնք չեմք չիտեր պիտեր այս աւանդութիւնները . Կրօնական դասը ամեն կերպով հմտու եւ տեղեակ է : Ուստի հարկ է խնդիրը անմիջապէս կրօնական ժողովին յանձնել փոխանակ յանձնաժողովի :

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. ԷՅ. — Այդ խօսքը մեզի համար չէ , վասն զի մեր կրօնքը գաղունի ընկերութիւն չէ՝ մեր կրօնքը լոկ կրօնականաց յանկացած չէ , աշխանհաններն աւ իրաւունք ունին իրենց կրօնքը սովորելու . թէ մենք եւ թէ անոնք նախնեաց գըրքերէն կը սովորինք , նորութիւն չիկայ , ի՞նչպէս անոնք իրաւունք ունին , նոյն իրաւունք մենք աւ ունինք :

ԱՏԵՆԱՆ Ա. ԷՅ. — (Փանոսեան Կարապետ եկեղեցի ուղղելով խօսքը) Կարելի է դուք գիտես , բայց ուրիշները չեն գիտեր :

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. ԷՅ. — (Պատասխանելով) Կրօնականաց մէջ ալ կը գտնուին այնպիսի անձինք , որք ոչ միաւն իրենց կրօնը . այլ եւ նարեկ կարգալ չեն գիտեր :

ԱՏԵՆԱ.ԱՊԵՑ — Խնդրէն գուրս չելենք այժմ երկու առաջարկութիւններ կան , անոնց վրայ խօսինք :

ԱՏԵՆԱՆ Ա. ՊԵՏ — Քանի որ այդ յանձնաժողովին մէջ կրօնականներ ալ պիտի գտնուին , անձնք ամէն կերպով նախնեաց աւանդութիւնները անխափառ պահելու պիտի չանան . Ուստի հարկ չեմ տեսնէր այս խնդիրը բոլորովին կրօնականաց յանձնելու , մասնաւող որ անոր մէջ քաղաքական կէտերու ալ պահան չեն , եւ կարեւոր կէտեր :

ԽՈՐԵՆ ՎՐՄ. ԳԱԼՅԱՆԵԱՆ — Երեսփոխանի մը կորչէն կրօնական գասուու նախատինք եղաւ , որուն գէմ , ե՞ս , ի զիմաց կրօնական ժողովյն կը բոլորեմ եւ չեմ ընդունիր այսպիսի խօսք մը այս Աւտեանին մէջ եւ ի ներկրայութեան Արքազան նախագահին . Մանր է ինձ լսել թէ եկեղեցական մը նարեկ անգամ կարգալ չգիտէր :

ՑՈՎՃԱՆԱԿԸ ԵՊՈԿ. ԿԱՊՈՒՏԻՒՆԵԱՆ — Ե՞ս առ կը բողոքեմ եւ հատուցում կը պահանջեմ :

ԱՏԵՆԱՊԵՑ — Եթէ պատոյ խնդիր կայ , կառաջարկեմ ետքի ձգել , Այժմ խնդրոյն նայինք :

ԽՈՐԵՆ ՎՐՄ. ԳԱԼՅԱՆԵԱՆ — Ասլանեան Սահեփան Պէյլն կը պատասխանեն թէ՝ Հնդհանուր ժողովը իրաւունք ունին կաթողիկոսի ընտրութեան մասնակցին միայն , բայց քննել թէ՝ Արևոցը ի՞նչ կընէ , կամ Կաթողիկոսութիւնը ի՞նչ վիճակի մէջ է , Պալա-

ժէնեան ի՞նչ է, ասոնք քննելու իրաւունք ունի՞ արդեօք Ընդհանուր Ժողովը։ Սո կը սեմ թէ եթէ Ընդհանուր Ժողովը ընդունի Առանձնա Առաջին Պէյի առաջարկութիւնը, իւր իրաւունք թեան առհմանէն դուրս կելնէ։

ՅՈՎՀԱՆՆԵԽՍ ԵՊՍԿ ԿԱՊՈՒՏԻՒՆՔԱՆ - Դարձեալ կը կրինեմ թէ Փանուսան էփէնտի քիչ մ'առաջ նախատեց զնել, Նկեղցականներու ասիկայ շատ ծանր բան է, պէտք է որ խօսքը ետ առնէ։

ԱՅԵՆԱՊԵՏ - Քանի որ գարձեալ բռդրը կը նորոգուի, կը հրաւիրեմ Փանուսան էփէնտին որ պէտք եղած բացատրութիւնը տայ։

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. ԵՅ. - Եթէ կրօնական Ժողովին նախատինիք մ'ըրի, պատրաստ եմ ետ առնելու, իսկ Եթէ ըրած չեմ, իրբե զրագրութիւն մը՝ կուզեմ որ ետ առնէ իւր բողոքը, Սո Տառեան Առաքէլ էփէնտին պատասխանելով ըսի որ՝ աշխարհական մը կը պարտաւորի գիտնալ իւր կրօնքը. Եթէ կը կարծէ որ միայն կրօնականներն են մեր կրօնքը զիտցող. Նոյն իսկ կրօնականց մը կը գտնուին այնպիսիներ որ Նարեկ անդամ կարդալ չեն զիտուր. Խմ խօսք Ընդհանուր առմամբ չեր այլ մասնաւոր, տպէտ Նկեղցականաց համար, որ պակաս չեն Ազգին մէջ։

ԱՅԵՆԱՊԵՏ - Փանուսան էփէնտին առած բացատրութիւնը գոհացուցիչ է։ Այժմը բուն խնդրոյն դառնանք. խօսքը Առանձնա Առաջին պէյինն է։

ԱՅՍՆԱՊԵՏ Ս. ՊէՅ. - Այրէն Վարդապետին խօսքերը իրաւացի կերեւան, բայց կարեւոր կէտ մը կայ, որուն մտադրութիւն չէ ըրած Հայր Առքը, այն է՝ Կաթողիկոսութեան ընդհանրական խնդիր մ'ըլլալը, Այսպիսի ծանր խնդիր մը Վարչութեան կրօնական կամական կամ մասնաւոր ճիշդրը չեն կարող լուծել, քանի որ իրենց իրաւունքութենէն

վեր է։ Այրէն Վարդապետ կը մռնայ որ մտ օրերս կրօնական եւ Բաղաբական Ժողովոց մէջ քահանայի մը խնդրոյն առմիւ իրաւասութեան վէճ մը բացուեր եւ անորոշ մեացեր էր, եւ Ատան Ժողովին նոյն խընդրոյց ընդհանուր ժողովութեան կարեւութիւնը կամ կարեւութիւնը իւր կը կարդէի խնդրութեան կարեւութիւնը էր։ Աւելի ինչպէս կարեւէի որ կրօնական Ժողովը ընդհանուր ժողովութեան խնդիր մը ինքնին լուծելու խորհի։

ԱՅՍՆԱՊԵՏ Ս. ՊէՅ. - Կերեւի թէ Այրէն Վարդապետը Ընդհանուր Ժողովոյ իրաւասութիւնն կասկածի տակ ձգել կուզէ. Թէեւ իրոք Սահմանադրութենէն առաջ՝ Ազգութիւն իրաւունքը իրին սեպէհականած է եւ իւր հանրական Գյուղոյ ընտրելու իմաստութիւնը նոյն իսկ մեր պատմութիւնները կը վկայեն։ Աւստի եթէ ընտրութեան իրաւունքը Ազգին ենթադրացուցիչ Ընդհանուր Ժողովին ունի, ի՞նչորէս կարեւէի չ զանալ անոր կաթողիկոսութեան վիճակը կամ հանդամանքը քննելը։

ԽՈՒԲԵԱՆ Վ. ՊէՅ. - ԳԱԼՅԱՆԵԱՆ - Ես չըսի թէ այս խնդիրը Վարչութեան կրօնական Ժողովին կը պատկանի, իմ խօսքը միայն այն է որ Ընդհանուր Ժողովութեան միմիայն ընտրութեան մասնակցելու իրաւունք ունի եւ չէ թէ Հայրաւանեաց Կաթողիկոսութեան վերաբերեալ օրէնքները քննելու եւ անոնց մէջ փոփոխութիւնն մոցնելու, մեր Սահմանադրութիւնը կը պատուիրէ մեզ համեստաց աւանդութիւնները անխախտ պահել, Կաթողիկոսի ընտրութեան խնդիրը նոր բան մը չէ, մեր պարտաքը նախնեաց հետեւիլ է, քանի որ Նկեղցին հին կանոններ ունի, պէտք է անոր հետեւինք։ Աւստի քանի որ գլխաւոր օրէնքներ կան, աւելորդ կը համարիմ Պալամինան քննել եւ այս մասին վիճարաւութիւնները ընել, ամէնէն կարեւուրը ընտրութեան ձևուերկել է, մասնաւողովի պէտք չիկայ։

ՆԵՐԾՈՒՄ ԵՊՍԿ. ՎԱՐԺԱՊԵՏԵՑԱՆ. — Խո-
րին վարդապետին ըսածին մէկ մասը կը ն-
դունիմ. արդարեւ մեր Հայաստանեայց Ե-
կեղեցին աւանդութիւններ, կանոններ, օ-
րէքներ ունի Կաթողիկոսի ընտրութեան
համար, որոնք լիովին կը գրուազրուէին
միջն այն ատեն՝ երբ կըմիածնայ Աթոռը
հզօր Տէրութեան մը իշխանութեան ենթա-
կուեցաւ, որով ոչ միայն այն նախնի կանոն-
ները ազաւաղեցան, այլև այսօր նորանոր
օրէնքներ հաստատեցան, որով մեր կրո-
նական իրաւանց հակառակ կը առնելք կը-
միաննայ Գահին քով Մինօք մը՝ ուր Պրո-
կուրօր անուամբ աշխարհական անձ մը կայ,
որ բոլոր խնդիրները կիմանայ ու 'ի հարիէ
Կառավարութեան՝ իր հազորդէ. կը առեսնեմք
կրօնական ընտրութեան մէջ ազատ ազդ մը,
որ Կաթողիկոսական երկու ընտրելի կը ցու-
ցունէ, եւ Կայսր մը՝ որ անոնցմէ մէկը կը-
դունի եւ միւսը կը մերժէ. Այս դրութիւնը
մեր հարց արեամբ կնքաւած կրօնը ըն-
դունիր, մեր Եկեղեցին Հայաստանեայց Եկե-
ղեցի է. ամէն ժամանակ Հայը երբ իր աշ-
խարհական իշխանութիւնը կրուսած ու
գաղթած է, իր Եկեղեցական իշխանութիւնը
անկախ պահելու համար հետ ատրած է.
մեր Հայ կայ, հոն Հայաստանեայց Եկեղեցի
կայ, եւ ուր Հայ չիկայ, հոն ալ Եկեղեցի
չիկայ. Հայոց ժողովուրդը կընտրէ իւր հո-
գեւոր հոգիւները, միջն որ ժողովուրդը
չի վկայէ իւր ընծայացուին արժանաւորու-
թեան, չի կրնա ծեռնազրուէլ. հետեւա-
պէս ամէն մէկ անդամ իրաւունք ունի Եկե-
ղեցական խնդիրները վրայ խօսելու, բայց
վիրու Եպիսկոպոսները կուտան. Նշանաւոր
ժամանակին մը մէջ կը դտնուինը, երեք Կա-
թողիկոս ունիմք ընտրելու, ասիւ այ շարիք
մէ, առկայն այս շարիքէն օգուտ մը քա-
ղելու է, այն օգուտը՝ որ ատրիներէ ի վեր
կսպասուի. Կաթողիկոսական խնդիրը կենաց
եւ մահու խնդիր է Ազգին համար, կըմիած-
նական Աթոռը պէտք է իւր անկախութեան
վերածէլ, հզօր ճանկէ մը ազատել,

նոր ընդհանուր իրաւասութիւնները ազա-
հովել, որպէս զի ըլլայ մէկ ազատ եւ ընդ-
հանուր Կաթողիկոս, մինչդեռ այսօր էջմիած-
նի ընդհանուր Կաթողիկոսէն զատ, ունինք
ուրիշ երկու Կաթողիկոսական Աթոռներ, ո-
րոնք առաջնայն իրաւասութիւնը չի ճանշ-
նալով, ազդային կրօնական միութիւնը
վասնգի մէջ ծած են, հետեւապէս պէտք
է այս վերջին Աթոռներուն յարաբերութիւն-
ներն ալ այնպիսի վիճակի մը մէջ մոցնել որ
Ազգը միմիայն մէկ ինդհանրական Կաթողիկ-
ոսու ունենայ ազատ եւ ինքնիշխան։

ԽՈՐԾԱԿԱՆ ՎՐԱ. ԳԱԼՅԱՍԵԱՆ. — Ներսէս Ե-
պիսկոպոսին ըսածները օրինաւոր են, ինչ
պէս որ ամէն Երեսափոխան կզզայ, իսկ եթէ
իմ գիտութեանցու պատասխան են, իմ
խօսքս ազէկ չէ հասկցուած : Ես բնաւ պա-
լածենաւ չեմ պաշտպաններ եւ ո՛չ ալ ինու-
սիոյ Կառավարութիւնը, սակայն կը հարց-
նեմ. կրնայ մէր Եկեղեցին, քանի որ իւր
կրօնական գլուխաթ չունի, կրնայ կըսեմ
այսպիսի կրօնական գործերու ձեռք զարնել
առանց քաղաքականութեան գալչելու : Թէեւ
այսօր ծանր կը մէուի երկու Կաթողիկոսա-
կան ընտրելի ցուցունել, բայց այսպիսի
պարագայի մը շրայ պէտք չէ զարմանալ,
քանի որ հին ընտրութեանց ատեն երբ
Եպիսկոպոսներ եւ վանականներ կը ժողվը-
զին եւ չին կրնար միարանիլ Ակ ընտրելի
մը ցուցնելու, այն ատեն ժամանակին Հայոց
Թագավորութիւնը կը դուռը ընտրելի ցուցունելու ար-
տօնութիւն կուտար եւ անոնցմէ մէկը ինք
կրուչէր, ինչպէս որ Միաթիւար կը պատմէ :
Ուրեմն մէր Թագավորները Կաթողիկոսա-
կան ընտրութեանց մէջ միշտ ազդեցութիւն
ունին եղեր, եւ խօսիյ Տէրութիւնն ալ
այս օրինակին կը հետեւի որ մեր հին պատ-
մութեան հետեւութիւնն է, եւ ամայից իմ
կարծեօքս վասն մը չի կրնար ծագիլ : Սա-
կայն եթէ Կաթողիկոսական իրաւասութեան
գէմ արամատրութիւններ կան արդի կար-
գագրութեան մէջ, պէտք է որ նախ մեր

հոգեւոր Գլուխը ընտրեմք եւ անոր միջոցաւ պէտք եղած բարեկարգութիւնները Ռուսիոյ Կայուրէն խօնդրեմք : Հնտեւարար , ինչպէս քիչ մը առաջ ալ ըսի , Մասնաժողով կազմելու հարկ շիկայ :

ՆԵՐՍԵԸ ԵՊԾԱՎԱՐԾԱՆ — Ասրէն վարդապէտը իւր պատասխանին մէջ պատմական օրինակի մը ցուցաց . ես կը պատասխանեմ որ այնպիսի օրինակներ պատմաւթեան մէջ բացառութիւններ են , որոնք զանազան քաղաքական դիպուածոց արգամիք կը համարուին , վասն զի ժամանակ եղած է որ Ազգը երկուքն մինչեւ վեց Կաթողիկոս միանգամայն ունեցած է , եւ անոնք Հայաստանեայց Եկեղեցւոյ ոգւոյն գէմ պարագաներ են . իրաւ է որ մեր Թագաւորները Կաթողիկոսաց վրայ ազգեցութիւն ունեցած են , իրաւ է որ Երրումն ալ սպանեած են , սակայն արժանանդիր Կաթողիկոսներ ունեցած եմք որ Թագաւորներ յանդիմանած եւ պատժած են . Հայաստաներ հոգին եղած եւ կրօնական անանդը Հայոց մէջ արծարծած են . ես երբէք չեմ յիշեր որ երկու ընտրելի Պալատէնիսի պահանջմանին պէս ներկայացնելը հիմնական օրէնք եղած ըլլայ . ես Աստի մէջ Հայրապետաց օձման յըրերը կարգացի , բայց Երբէք երդում չի գոյա , եւ ոչ ալ երկու կամ երեք ընտրելի խօսք . հին ատենակը մէր Թագաւորները ինքնիշխան չէին , ժողովուրդը նախարարներով կը Կառավարուէր եւ անոնք ալ Կաթողիկոսի ընտրութեան ժամանակ ձայն ունէին . Մէնք իրաւունք ունինք մէր Հայրապետաց հին ընտրութեան եղանակը երեւան հանելու եւ ըստ այնմ ընտրական օրէնքներ հաստատելու . մէր Հայաստանեայց կանոնները անարրազիկի են , հոգւով օրբով գրուած են , սակայն Սղգը իրնայ նոյն կանոնաց վրայ Կաթողիկոսական իրաւունքները ապահովելու միջոցները ի գործ գնել :

ԱՅԼԱՆԵՍԱՆ Ս. Պէտք — Ասրէն Վարդապէտին խորհրդածութիւններէն կը հետեւի

որ Երեսփոխանութիւնը միայն Կաթողիկոսի ընտրութեամբ զրապիլ պարտաւոր է եւ առայժմ ասկէց զատ ուրիշ պաշտօն չունի : Այս խորհրդածութիւններ չեմ պատասխաներ , որովհետեւ Ներսէս Սրբազնն արդէն խիստ ազէկ բացատրեց խնդիրը . ես Կաթողիկոսութեան վիճակին վրայ կը կրկնեմ խօսք եւ այս իմ պարուս է իրեւ Երեսփոխան , մանաւանը թէ պարագաներն կոստիմին զմեզ Կաթողիկոսութեան վիճակին վրայ այժմէն լաւ խորհրդածելու : Եթէ հրմանորդ գարմանը չի մտածենք եւ Ասրէն Վարդապէտին ըսածին պէս նախ Կաթողիկոսը ընտրենք եւ անոր միջոցաւ Պալատէնիսան ըստած կանոնագրութեան սրբազրութեան ձեռնարկենք , ո՞վ կրնայ զմեզ ապահովցնել թէ պարագային մէջ պիտի կրնամք յաջորդի : Որովհետեւ արդէն փորձառութեամբ զիտենք որ նախորդ Կաթողիկոսները թէնք Պալատէնիսի վերաբենութիւնը խնդրած են , եւ նոյն իոկ Մատութէս Կաթողիկոս նոր Կանոնաց ծրագիր մը ներկայացուցած է Ռուսիոյ Կառավագրութեան հաւատութեամբ , բայց չէ յաջողած ընդունելութիւն գտնելու : զի ինքն արդէն ըստ Պալատէնիսի ներդում ըրած եւ Արհօդին մէջ Պոլիկորօր մը ընդունած է գտնուէր : Հետեւաբար Ասրէն Վարդապէտին առարկածին պէս ըսել թէ նախ Կաթողիկոսը ընտրուի եւ յետո անոր միջոցաւ Պալատէնիսան վերաբենութեան առնուի , քաղաքականօրէն մոածելով ապարդիւն մնալու դատապարտելու է :

ՄԱՐԱԿՈՍԱՆ Գ. ԷՅ. — Երբ Կաթողիկոսութեան խնդրոյն համար Ստեփան Գէլը իր առաջարկութիւնը ըրաւ , ես ալ առաջարկեցի որ նախ վիճաբանութեամբ նոյն խնդիրը պարզուի , որպէս զի Երեսփոխանները ըստարանուին . կը տեսնեմ որ նպատակին հասայ : Ներսէս Սրբազնէն ինցանեք որ մէր Կաթողիկոսական Գանձուն մօտ Պոլիկոր անունով լրտես մը կայ եւ թէ Կաթողիկոսը երդում ընելու պարտաւոր է Ռուսիոյ Կայսեր : Ասրէն Վարդապէտին իւ-

մացանք որ Ազգը իր Կաթողիկեաց ընտրելու իրաւունք չունի, այլ երկու ընտրելի շահունելու Ռուսիայի Կայսեր։ Այս բոլորովին մեր իրաւանց հակառակէ է, եւ ոչ միայն մենք, այլ աշխարհին բոլոր Հայերն ու չեն կրնար ընդունիլ։ Արդէն հոգելոյն Ներսէս Կաթողիկոսը զայն չէ ընդունած եւ Մատքուսը, Քէիւ անոր Ենթարկուած, բայց չէ դորժագրած։ ուստի եթէ մեր Հայոցպետները չեն ընդունած, մենք ինչպէ՞ս կրնանք ընդունիլ։ Մեզի համար Պարագիւնիա ըստուած կանոնը չի այսի պէս է եւ Ներսէս Կաթողիկոսը անոր զէմ գնելով վախճանած է։ Մեր Կենցեցին ունի իւր օրէնքը, կանոնները եւ աւանդութիւններն, եթէ անոնք չեն բաւեր Կաթողիկոսական բարեկարգ վարչութեան եւ Ազգը պէտք կզգայ նոր կանոններ շինելու, կարոյ է եւ իրաւունք ունի հարիւտու տընօրինութիւն ընելու խորդդաշեցութեամբ բոլոր Հայոց Տաճկաստանի, Ռուսաստանի, Պուստաստանի, Պարսկաստանի եւ Հնդկաստանի։

ՍՄՐԻԵԽԱՆ Յ. Է.՝ — Երկու ընտրելի ցուցունելը նոր բան մը չէ, Տաճկաստանի մէջ ալ այս եղանակը կը դորժածուի։ Յօյները երկու ընտրելի Պատրիարքուն կը ցուցնեն թ։ Դրան եւ երդումը հոս ալ կայ։ Մեզի պէս ստորին Ազգ մը ասանկ ծանր խնդիր մը հրապարակաւ յուղելով այս Ժողովին մէջ, իր չափէն վեր քաղաքական խմբներուն մէջ մտած կը լայ, որով Ազգին վես կը ծագի քան թէ օգուտ, Ուստի կառաջարկեմ որ Յաճանաժողովը կազմուի եւ ասանկ փափուկ կէտերու վրայ հոն խօսուի, եւ կը զարմանամ որ Աթոռին թափուր վիճակը ունանց ուրախութիւն կը պատճառէ։

ՆԵՐՍԻ ԵՊՈՒ. ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ — Սիւրէինեան էֆէնտին կը կարծէ թէ ուրախութիւն է մեզ երեք Կաթողիկոսական Աթոռները թափուր տեսնելը եւ այս առթիւ ծանրը ինդիբեներ յուղելը։ Թու՛ վցի, այս տիսուր վիճակը մարդկային տնօրէնութեամց արդիւնք չէ։ ես կը հաւատամ որ ամեն

բան Աստուածային անհասանելի կամօքը կըլլայ եւ Կաթողիկոսական աթոռները պարապ տեսնելով չեմ յուսահատիր, վասն զի վատահ եմ որ Աստուած այս ախուր օրերէն ետքը։ Ազգին ուրախարիթ պատգայ մը պատրաստած է։ մեր խնդիրը Տէրութեանց դէմ պատերազմ բանալ չէ, մենք բանակ, թնդանօթ չունիմք, միայն մէկ հաւատը մ'ունիմք եւ զայ պաշտպանէլ պարտաւոր ենք։ Մեր նախնիքը մեր կրօնին պատութեան համար ամէն բան զոհած, մեծամեծ Տէրութեանց դէմ պատրազմած եւ արիւն թափած են։ մեր ուուր կրօնին պաշտութիւնը պաշտպանէլու համար ո՛չ Ռուսէն, ո՛չ Պարսկէն, ո՛չ Անգլիացին եւ ոչ ալ ո՛ր եւ է Տէրութենին երկիւլ չունինք, մանաւանդ այս Դորդ դարուս մէջ, եթէ մեր նախնիքը, Աստուած մի՛ արասցէ, իրենց կրօնքը փոխելու վատութեան յանձնառու ըլլային։ Հայոց Աղոթը այսօր բնաջինին եղած էր եւ ո՞ դիտէ ո՞ր Ազգին մէջ կորսուած կըլլար։ Հայը քաղաքական մեծութիւնները յափշտակութեանուն առնելու լուռ կեցած է, բայց ամէն անդամ որ իր կրօնքը վասանգի մէջ տեսած է, առիւծ դարձած է։ Մեր փառքը մեր նախնեաց հետեւիլ է, եթէ անոնց օրինակին չի հետեւինք, անոնց հարազատ զաւակները չեն կը կամարուիր։

Պալատինիաի տրամադրութեամբ Յովհաննէս, Ներսէս եւ վեց տարի Մատթէոս հետզնեսէ Կաթողիկոսութեան պաշտոն վարեցին։ Ներսէա մինչեւ վերջին շունչը նոյն կարգադրութեան դէմ բաղոքելու ուխտած էր եւ մի՛շ ըրոգքեց։ Խոկ Մատթէոսը անոր վերաբննութիւնը խոնդրեց եւ գրեթէ Գահն ելած օրէն մինչեւ գերեզման իջած վայրկեանը վլատակ կատորագրէր, եւ ի՞նչ էր արդեռք պատճառը։ Կարգադրութիւնը որուն փոխութիւնը անհրաժեշտ է այժմ, եւ ես իրեւն Եպիսկոպոս եւ մեր Հայոցպետաց զաւակը կը խոնդրեմ որ այս նու իրական պարտաւորութիւնը ճանշաւագլ Բնդկանուր ժողովը, անմիջապէս Յանձնառողպին կազմութեան մեռնարկէ։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Առուրէնեան է-
ֆէնտիին Յունաց Պատրիարքի ընտրութեան
մասին ըրած յայտարարութիւնը պիտի է :
Ազգին կողմէն եօթն ընտրելեաց ցանկ մը
Տէրութեան կը ներկայացուի, որուն մէջէն
Տէրութիւնը իրաւունք ունի մէկ երկու քը-
աւրելու և մասցեալ հինգին մէջէն Յոյներն
իրենց Պատրիարքը կընտրեն և անոր ան-
միջապէս Պատրիարքական գաւաղան կու-
տան առանց Կայսերական հրաժարակին
սպասելու : Անոնց ընտրութեան եղանակը
ոչ մերի կը յարմարի և ոչ ոչ և կը վերա-
բերի : Այս սխալը ուղղելու պարտաւորեցայ
որպէս զի ժողովին վրայ յոռի ազդեցութիւն
չընէ :

ՆԵՎՐՈՒԶ Յ. ԷՅ. — Փարիզի վերջին
դաշնագրութեամբ Տէրութիւնները պար-
տաւորեալ են կրօնից ազատութիւնը յար-
գել : Աւստի մեզի համար այս պարագային
մէջ Տէրութեան մը հայր կամ տիկար ինքնէը
մի եւ նոյն բանն է, որ ավելնեն ամէն կրօնից
ազատութիւնը ճանչցած են :

Այս պահուս ժողովականը Յանձնաժո-
ղովին կազմութիւնը կը լուրջըն :

Ս. ՀԱՅՈՎԱԳԻԿ. — Միթէ Մինօդէն եկած
նամակները չի պիտի՝ զ ործադրութիւն :

Առենապետ Պէտք խնդիրն ամփոփելով,
նախ Յանձնաժողովի կազմութեան կարեւո-
րութիւնը քուէի կը գնէ : Եւ ժողովը մեծա-
գոյն մասամբ կընդունի Յանձնաժողովի մը
կազմութիւնը :

Ցեսոյ Առենապետ Պէտք քուէի կը
դնէ սոյն Յանձնաժողովին պաշտօնը գծող
Ապլանեան Ստեփան Պէտքի հետեւեալ գրա-
ւոր առաջարկութիւնը :

Ա. Կաթողիկոսական պիտմակին քննութիւնն .
Բ. Կաթողիկոսութեան ընտրութեան ո-
բէնը .

Գ. Տաճկաստանի Հայոց այս ընտրութեան
մասնակցելու եղանակը :

Ժողովը նոյնպէս մեծագոյն մասով կըն-
դունի սոյն գրաւոր առաջարկութիւնն եւ
ըստ այնու կը գծէ Յանձնաժողովին պաշ-
տօնն :

Ժողովը Փանոսեան Կայսապետ էֆէնտիին
առաջարկութեամբ Ալթմամարայ և Սոյն
Աթոռաներուն Մայր-Աթոռութիւն հետ ունենալիք
յարաբերութեանց վիճակը կանոնադրերու
խնդիրն ալ կը յանձնէ սոյն Մասնաժողովին :

ՄԱՄՈՒՐԾԱՆ Մ. ԷՅ. — Կաթողիկոսու-
թեան վիճակի քննութիւն, ընտրութեան
օրէնք եւ մասնակցութեան կերպ, ասու
անորու խօսքերն են եւ կազմուելիք Յանձ-
նաժողովին բուն պաշտօնը չեն ցուցներ :
Արդէն վիճաբանութեան ընթացքը երեւան
հանեց որ Աթոռը վասնգի մէջ է, հետեւա-
պէս Յանձնաժողովին գործը պիտի ըլլայ ոչ
միայն քննութեան արդիւնքն ենթակացնել,
ընտրութեան օրէնք պատրաստել, այլ Մայր
Աթոռին ամեն տեսակ իրաւասութիւնները,
անկախութիւնը եւ իշխանութիւնը ապահ-
վելու համար միջնոր մտածել : Խնդրոյն կեն-
տական կէտը այս է : Եւ ասոր համար կա-
ռաջարկնեմ որ Հնդկանուր ժողովը Յանձ-
նաժողովին ինազոր արտօնութիւն տայ օրի-
նաւոր ծրագիր մը պատրաստել այս կարե-
ւոր կէտին վրայ, ինչպէս որ Հայաստանեաց
Եկեղեցայ իրաւունքնել, և կը պահանջնին,
որպէս զի Յանձնաժողովը չափանի իւր
պաշտօնին սահմանը իմանալու համար Հնդ-
կանուր ժողովին դիմել եւ բացարարութիւն
խնդրել :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Հնդկանուր ժո-
ղովը այս խնդրոյն հիմքը ընդունած է, Յանձ-
նաժողովը նախ պիտի նկարագրէ կաթողի-
կոսութեան վիճակը եւ ապա իր ծրագիրը
պիտի պատրաստէ, քննութիւնը կենթաւ :
Նաեւ գարման : Այս խնդրիը արդէն լուսա-
րանած է Աղաքակեան Մարկոս էֆէնտիին եւ
Յանձնաժողովին քննութեան վերաբերող
պաշտօնը նաեւ դիրացած է :

Ս. ՀԱՅՈԱԿԱՆ — Միթէ մինչեւ հիմա
գործածուած ընտրութեան եղանակը պիտի
աւրո՞ւի և նոր օրէ՞նք պիտի շնորի :

ՄԱՐԿՈՍԱՆ Գ. ԷՅ. — Արդէն Ազգո-
վին հերցուած է նոյն ընտրութեան եղանա-
կը : Ստեփան Պէյը բացատրեց արդի ընտ-
րութեան կերպը, եւ ըստ որ, եթէ Յանձ-
նաժողովն զայն համաձայն գտնէ Հայոց ի-
րաւանց եւ աւանդութեանց, պիտի ընդու-
նի : Աւստի կը մնայ Յանձնաժողովոյ ծրագի-
րին սպասել :

ԵԵՄՈՅ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՅ կազմութեան
ձեռնարկու ելով, Դիւանը առաջարկեց որ
կամ գաղտնի եւ կամ յայտնի քուէարկու-
թեամբ ընտրուին անոր անդամները :

Յայտնի քուէարկութիւնն ընդունուե-
լով, որովանցան որ չըստ Եկեղեցականէ եւ
չըստ Աշխարհականէ բազինայ : Հետեւարար
Դիւանը ընտրելեաց հետեւեալ ցանկը ներ-
կայացու :

1. Արիստուկիս Եպիսկոպոս
2. Ներսէս Եպօհ. Վարժապետեան
3. Անդրէա Սպիտակոպոս
4. Յովհաննէս Վարդ. Սէթեան
5. Ստեփան Պէյ Ասլանեան
6. Սարգսիս էֆ. Աղարէկեան
7. Ներսէս պէյ Տատեան
8. Գրիգոր էֆ. Մարկոսեան

Ժողովն նոյնութեամբ ընդունեց այն
ցանկն, բայց Տատեան Ներսէս Պէյ հրա-
ժարելով, անոր տեղ Մամուրեան Մատթէոս
էփէնտին ընտրուեցաւ, Սակայն առ եւս

հրաժարելով Խթիւմեան կարապետ էփէնտին
անդամ կարգուեցաւ սոյն Յանձնաժողովին :

Բ

Հրաժարական Քաղաքական ժողովոյ
նրաժարեալ չըստ անդամոց տեղ ու-

րիշներ ընտրելու համար Ընդհանուր Ժողո-
վին ուշադրութիւնը հրաւիրելով, ներկայա-
ցուցած յայտագիրը կարգացուեցաւ :

Հրաժարող անդամք են :

1. Մանուկ էֆ. Ասլանեան
2. Սինեքերիմ ։ Մանուկեան
3. Յովհաննէս ։ Կիւմշեան
4. Գէորգ ։ Մուրատեան

Ուստի որոշուեցաւ յառաջիկայ Հինգ-
շարթի օրը քուէարկութիւն ընել չըստ հո-
գիի ընտրութեան համար եւ պիտօք եղան
հրաւիրագիրը ուղղել բոլոր Երեսփոխանաց
եւ անոնց գուէն խնդրել :

- Թուէարկութեան քննէլ կարգուեցան՝
1. Յովհաննէս Վարդապետ
 2. Յարութիւն թհայ. Ղալաթիոյ
 3. Արրահամ էֆ. Ֆրէնկեան
 4. Կարապետ ։ Փակոսեան

Ժողովը վերջացաւ ժամը 10 ին :

Առենադպիր
ԳՐԻԳՈՐ ՄԱՐԿՈՍԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Խ Ս Տ Բ

27 ՄԱՅԻՍ 1866

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

ԲԱՐԱԿՆԱԿ ՊԼՅ ՖԷՐՈՒԻՀ

Ժամը 7 ին առեանը բացուեցաւ ի ներկայութեան 53 Երեսփոխանաց և ընդ Առեանապետութեամբ Ֆէրուհ Բարունակ Պէյի :

—

ԱՏԵՆԱՊԵՏ — Այսօր ժողովին գումարման նաբառակը միմիայն կալվազիկասական Յանձնածողովին տեղեկագիրը կարդալ է, հետեւապէս տեղեկագիրը պիտի կարդացուի, աճեն Երեսփոխան ու շագրութիւն ընէ :

ԱՂԱԲԵԿԵԱՆ Ս. ԷՅ. — Տեղեկագիրը կարդալ առաջ կառաջարկեմ որ նախ հասկըսուի թէ 53 հոդիով օրինաւոր Առեան պիտի կարենա՞նք բանալ: Երկրորդ՝ այս տանեանը առաջինին չարունակութիւնն է թէ ոչ, եւ եթէ շարունակութիւնն է, պէտք է նախ կարդացուի նախորդ նասի ատենագրութիւնը:

ԱՄԱԳԻՐՈՒԱՆ Ս. ԷՅ. — Ես ալ կը խընդրեմ որ նախ կարդացուի նախորդ նասի ատենագրութիւնը:

ԱՏԵՆԱՊԵՏ — Մինչեւ ցարդ 53 հոդիով Առեան կը բացուեր եւ նոյն իսկ Յանձնածողովին ընտրութիւնն ալ 53 հոդիով կազմեալ նասի մէջ կատարուած է, ուստի պէտք է գործի սկսինք, քանի որ այս կէտը արդէն որոշուած է: Իսկ ատենագրութեան մասին կըսեմ որ այսօրուան ժողովին գումարման պատճառը կաթողիկոսի ընտրութեան տեղեկագրին ընթերցումն է եւ որոշումը, հետեւարար Ընդհանուր ժողովը չի կրնար ուրիշ գործով զբաղիլ, մանաւանդթէ թէ թ. Դուռն ալ ասանկ հրամայած է:

ԱՄԱԳԻՐՈՒԱՆ Մ. ԷՅ. — Հստ օրինի պէտք է ատենագրութիւնը կարդացուի, թէ ոչ չեմ յուսար որ այսուհետեւ ժողով գումարուի:

ԱՂԱԲԵԿԵԱՆ Ս. ԷՅ. — Բարձրապատիւ Ալի Փաշան բունայի միլիք հրաւիրած օրը Ընդհանուր ժողովին վրայ խօսք բանալով, ըստ է թէ հակառակ Զեղ առուած Սահմանագրութեան՝ փոխանակ 71 ի 51 ով ժողովի կընէք եղեք: Եթէ այս իրաւ է, չեմք կընար այսօր Առեան բանալ:

ԱՄԱԳԻՐՈՒԱՆ Ս. ՊԼՅ. — Իրաւ է որ նոյն օրը Ընդհանուր ժողովին վրայ եւս խօսք

եղաւ, բայց ազգային կարեւոր խնդիրներու լուծման համար, ինչպէս է Կաթողիկոսաց ընտրութիւնը, Ընդհանուր Ժողովը անխափան և անփոփոխ մնաց, իսկ գոլով թուայն, ինչպէս Աղաքարէկեան էֆէնտի կը յայտնէ, Թարձրապատիւ Ալի Փաշան 51 Սրբափառանով ժողովը ընելուն վրայ առարկութիւն ըրաւ, բայց բացարձակապէս չարգիւց :

Այս պահուս Երեսփոխաններէն ումանք վերստին Ատենագրութեան ընթերցումը կը խնդրեն Դիւանէն :

ԱՏԵՆԱՊԵՏ — Ինչպէս Ստեփան Պէյը բացատրեց, Ընդհանուր Ժողով կայ միմիայն առկան մնացած քանի մը ազգային կարեւոր խնդրոց լուծման համար, եւ այսօր Ընդհանուր Ժողով գումարուած է Կաթողիկոսական խնդրոյն համար. Ռւստի Զեր Դիւանը հարկ չէր տեսած նախորդ նիստի ատենագրութիւնը պատրաստելու :

Այս ըստով Ատենապետ Պէյը հրաւիրեց Ատենագրին՝ կարդալ Կաթողիկոսական Յանձնաժողովոյ տեղեկագրիրը :

ՏԵՂԵԿԱԳԻԲ

Ի ՎԵՐԱՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԽՆԴՐՈՑ

ԱՅ ԱՀՊԱՅ Ե ԵՎԴԱՆԱՌԻ ՋԱՊՈՎ

ԿԵԴՐԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԱՅՈ
Ի ՏԱՃԱՍԱՆ

Անցեալ (1865 տարւոյ) Դեկտեմբեր
24 ի Ընդհանուր Ժողովով՝ Արարատեան
Մայր Աթոռոյ Կաթողիկոսութեան խնդր-

րոյն համար կազմուած Յանձնաժողովոյն ստորագրեալ անդամքոս՝ պատիւ ունիմիք ներկայացնել պատկառելի Ընդհանուր Ժողովով՝ ներկայ տեղեկագրիրս մեր քննութեանց, խորհրդածութեանց և պատրաստութեան յանձնուած հետեւեալ կէտերուն :

Ա. Ա. Էջմիածնայ Կաթողիկոսութեան վիճակը քննել :

Բ. Կաթողիկոսի ընտրութեան ներկայ եղանակը քննել թէ արդեօք համաձայն է մեր Ա. Եկեղեցւոյ և Աղջին նախնի աւանդութեանցն ու սովորութեանց, և ցոյց տալ թէ ո՞րք են այս մասին մեր համանեաց օրէնքն ու սովորութիւնքը :

Գ. Այս ընտրութեան մէջ Տաճկաստանի Հայոց մասնակցութեան եղանակը որոշել :

Այս ամենակարեւոր փափուկ և ըստապողական պաշտօնը մեր Ա. Եկեղեցւոյ օրինաց և աւանդութեանց համաձայն, միանդամայն կարելի և դործադրելի և լուսաւոր եղանակաւ կատարելու համար՝ Յանձնաժողովս ամեն բանէ յառաջ Ա. Էջմիածնի և Ռուսաստանի Հայոց մէջ բաւական ժամանակ ընակող ու այս մասին ներկուն ճանշուած եկեղեցական ու աշխարհական ազգայնոց դիմեց, և յանուն Ազգին ու իսէր ճըշմարութեան տեղեկութիւն խնդրեց վերոյիշեալ կէտերուն վրայ :

Եւ աշա՛ Յանձնաժողովս իր մետասան նիստերուն մէջ՝ կատարեալ համաձայնութեամբ անդամոց քննեց ու գըտաւ որ նախ՝

ՄԱՍԻՆ Ա.

Ամենայն Հայոց Կարողիկոսուրեան արդի վիճակը նեռացած է նախկին՝ այսինքն բան Հայաստանեաց Կարողիկոսական վիճակն՝ իրաւասուրեան, Հայրապետական անկախուրեան եւ եկեղեցեաց տեսչուրեան նկատմամբ:

Հաստ որում Ամենայն Հայոց կաթողիկոսը զբկուած է ամենայն Հայ եկեղեցեաց և ամենայն հոգեւոր Առաջնորդութեանց վրայ ունեցած օրինաւոր իրաւասութեան իշխանութենէն՝ զոր Առաքելական և Լուսաւորչական յաջորդութեամբ ի Հոգւոյն որբոյ օծութենէ ընդունուած է:

Հաստ որում չէ կարող իր ստորագասեալ վիճակներուն հետո պարտուապատշաճ հաղորդակցութիւնն ու յարաբերութիւնն ալաւորութիւն գործադրել:

Հաստ որում չէ կարող անկախ և զուտ հոգեւոր խորհրդական ժողով մը ունենալ:

Վասն զի իրեն ու ստորագասեալ գործակից ժողովոյն իրաւանց սահմանները շփոթեալ են:

Վասն զի չէ՝ կարող ի Քրիստոսէ իր Հովուութեանն ու պատասխանատուութեանը յանձնուած Հոտին հոգեւոր առաջնորդները ինքնին կարգել ու արձակել ըստ Լուսաւորչական եկեղեցւոյ կարգադրութեան:

Վասն զի նոցա վերայ ունեցած անընդմիջական հոգեւոր իշխանութիւնը կամ բնաւ չէ կարող կամ խիստ դըժուար կարող է գործադրել:

Վասն զի չէ՝ կարող հոգեւոր հաստատութեանց յարատե պայմանութեանը համար Ազգին դրամ վը հաստատուն կալուածներ դնել:

Ասոնք անցեալ երեսուն տարիներուն մէջ մինչև ներկայս պատահած անցից ծչդրիտ պատմութիւններէն և Հայրապետական թղթակցութիւններէն և ականատես արժանահաւատ եկեղեցական ու աշխարհական անձերէ ստուգուած են:

Ուստի քանի՛ որ ասոնք ճշմարիտ են, կընայ ըստուիլ թէ արդի վիճակին մէջ Հայոց ընդհանրական Հայրապետութիւնն ամենայն Հայոց կաթողիկոսութեան անունը միայն կը կըէ:

Եթէ Հայոց Ազգին վայրավատին դրիցն և տարարադրիկ անցից անցելոց նկատմամբ անցեալ գարուց մէջ ալ նըմանօրինակ մէկ քանի դէպքեր տեսնուին, գիտնալ պէտք է որ Եկեղեցին զանոնք միշտ իրը ապօրինաւորութիւն նկատած է: Սակայն երեսուն տարիներէ ի վեր՝ արդի վիճակը օրինաւորութեան կերպարանք առած է զօրութեամբ Պատճենեան անուն նոր կարգադրութեան մը, որ մէկ քանի՛ Եկեղեցւոյ կարգաց անհմուտ անձերու ձեռօք առաջարկուած է և խմբագրուած, և ոչուն դէմ որչափ որ երանաշնորհ ներակու և Մատթէոս կաթողիկոսունք և Հնդկաստանի ազգայինք բողոքած ալ են, ի վերայ այսօր ամենայնի ցայսօր տիրոս օրեկի է Ռուսաստանի մերազնէից եկեղեցւոյ՝ որ ըսել է մեր եկեղեցւոյ վրայ, այնպէս ո՞ր ըստ վկայութեան արժանահաւատ անձանց՝ և Մեր եկեղեցական Վարչութեան մէջ ամենայն ինչ կը վճռուի ըստ զօրութեան յօդուածոց նոյն Պալամէնեայի, և դիմադարձութեան յանդդնողը կը դատապարտի ո՞չ միայն մեր իսկ Առաջնորդական ատեաններէն՝ այլ և ի Տէրութեանէ: թէև, ինչպէս որ Ցեղեկագրիս մէջ պիտի տեսնուի, անոր ինչ

ինչ տրամադրութիւնները զանազան պարագաներու մէջ ճշդիւ դորժադրուած չեն։

Անցեալ դարերու մէջ կրօնական ազատութիւնը ճնշման ներքեւ ըլլալով՝ զարմանալի չէ որ Հայաստաննեաց Եկեղեցւոյ իրաւունքը բռնաբարուէր բայց այսօր, աշխարհիս ամեն կողմի Ցէրութիւնները՝ որոց մէջ ցրուած է Հայոց ազգը, կրօնական ազատութեան սկզբունքն ընդունած են, և Աստուածոյ ողորմութեամբը և ի շնորհս Օսմաննեան, Ռուսից, Ղարսից, Անդղից և Աւստրիոյ Գետութեանց և Մօլովակաբիոյ ու Եղիպատական կառավարութեանց՝ իր կը քրօնքն ու Եկեղեցին ազատութեամբ պաշտելու և պահպանելու տէ՛ր է և կարող ի թէ մեր նախնիք ճնշման ու բանութեան ներքեւ ամեն ջանք և մինչև արեան վերջին կամթիլը դոհեցին ու Եկեղեցին անարատ պահնեցւոյ հակառակի սովորութիւններէ մաքրելով, և կըրցածնուն գէ՛մ բազոքելով, ո՞րչափ ևս առաւել արդի զաւակունք Հայաստաննեայց Եկեղեցւոյ պարտաւոր են ջանայ ընդ հոգանաւորութեամբ հայրախնամ կառավարութեանց՝ մեր հոգւոյն փրկութեան կարգել մեր առաջարկուած 1836 թուի Պալատէննեա անուն կարգադրութեան վրայ Երջանկայիշատակ Ներսէս և Մատթէոս Սրբազնան Հայրապետք բողոք բառնալով ջանք ըրին և յաջողեցան Ռուսից կառավարութեան ուշագրութիւնը գրաւելու, որ վերջապէս հրաման շնորհեց Պալատէննեալի փոփոխութեան կարօտ կէտերն իրեն առաջարկել։ (1)

Առանց Եկեղեցւոյ մեք ո՛չ հոգեոր ո՛չ մարմանաւոր կեանք չունինք, նա' է մեր պատկը, նա' է մեր միսիթարութիւնը, նա' է մեր պարծանքը, նա' է մեր ուրախութիւնը, և Անով է մեր յաւիտենական կեանքը, Աւրեմի կենաց և մահու խնդիր է այս Հայաստաննեայց ուղղափառ Ա Եկեղեցին՝ ճմարտութեան և լուսոյ տասն և ութ դարերու արեամբ Նահատակեալ ախոյեանն ու վկայն է մեր նախնիքը օրինաց պահպանութեան համար բնաւ ակնառութիւն, բնաւ քաղաքական նկատում չունեցան, և ունեցողները նոյն հետայի մերժեցին իրենց աւանդ մնացած Խային ճմարիտ դրօշակակիրները հանդիսացան և մինչեւ մեր օրերը մեր սրբազն կաթողիկոսներըն եռանդեամբ և արդեամբ ցուցըն և ճանցուցին մեղ այս սուրբ պարուաւորութիւննիս վասն զի առանց ուշագրութեան առաջարկուած 1836 թուի Պալատէննեա անուն կարգադրութեան վրայ Երջանկայիշատակ Ներսէս և Մատթէոս Սրբազնան Հայրապետք բողոք բառնալով ջանք ըրին և յաջողեցան Ռուսից կառավարութեան ուշագրութիւնը գրաւելու, որ վերջապէս հրաման շնորհեց Պալատէննեալի փոփոխութեան կարօտ կէտերն իրեն առաջարկել։ (1)

(1) Երջանկայիշատակ Ներսէս Կաթողիկոսն, այս մասին որ եւ է առաջարկութիւն Ընելէտ առաջ, խորհեցան Տաճկաստան և ուրիշ Երկիրներ բնակող ընդհանուր Հայոց խորհրդակցութեանը դիմել, բայց Արեւելեան պատերազմը վրայ գալով իւր այս օրինաւոր և արդար խորհուրդն ի գործ դնելու արդեկը եղաւ, և վերջն ալ իր յանկարծահան վախճանը բռլորովին ետ ձգեց զայն, Մատթէոս Սրբազնան ալ 1863 ին ծրագիրը մը շինած ու առաջարկած է, բայց

Զրկայ անկէց աւելի սրբազն բան մը աշխարհի վրայ Հայոցս համար ա-

վասն զի ի՞նչպէս կարելի է համաձայնեցունել Հայաստանեայց Ա. Եկեղեցւոյ անկախութեան, աղասի իրաւանց, կանոնաց և աւանդութեանց՝ 1836ի կարգադրութեան հետեւալ յօդուածները։

Յօդ. 9. Եկեղեցիք լուսուորչական Հայոց Ռուսաստանեայց իրաւունքունին տիրելց անշարժ կայից. այլ սակայն ոչ այլպէտ կարեն ի ձեռս բերել կամ օտարացուցանել զայն, բայց եթէ ԲԱՐՁՐԱԿՑՈՒՅՑ բարեհանութեամբ ԿԱՅՑՄԵՐ՝ որ խնդրի ի ձեռն նախարարութեան ներքին գործոց ըստ սահմանեալ կարգին։

Ա. Հաւասիկ յայտնի կը տեսնուի թէ ո՞րչափ հակառակ է այս յօդուածը Եկեղեցւոյ աղասի իրաւանց. ո՞րչափ Եկեղեցական դումարներ ցըռելու կամ վատնուելու վուանդին մէջ կը մնան, քանի որ քաղաքի մը աղգալինք իրենց առ ձեռն պատրաստ ստակովը չեն կարող հաստատուն կալուած մը գնել. ինչպէս է Ալիբրցիայի աղդային Եկեղեցւոյ կալուածագնութեան խնդիրը, որուն կալուած գնելու համար Հոգեբոլոյ Մատթէոս Սըրբագանը երեք տարի յառաջ կառավարութիւն ըրած և ցայսօր անպատճախանի մնացած է։

Յօդ. 21. Յևոսուածային պաշտամունք մէջ Եկեղեցեաց Լուսաւորչական Հայոց, անուն Պատրիարք ԿԱՅՑՈՒՅՆԻՈՒՆ յիշատակի անմիջապէս զինի ԿԱՅՑՄԵՐՆ ամենայն թուաց եւ Օդոստափառ ՏԱԽ ՆԱՐԱ։

Եր Եկեղեցւոյ կանոնաց համեմատքիստուեալ թագաւորի մ'անուն կարեցիս պատճառաւ ընդհանուր Աջդին խորհրդակցութեանը դիմերու օրինաւոր միջոցն ի գործ չդրաւ, ինչպէս որ իւր նախորդը խորհած էր։

Այ է. յիշատակել, բայց ո՛չ բոլոր ընտանեաց անուններն ալ ի միասին. և ա'յն ալ չե՛ թէ Ռուսաստանի Հայոց Եկեղեցեաց մէջ մտած օտար սովորութեան համեմատ Ա. Պատարագի մէջ «Եւս առաւել» որ ժամանակ, վասն զի սեւս առաւելը կինդանի Հայրապետին և Առաջնորդներուն յիշատակութեան յատիացած առենն է, և շարունակութիւնն է պատարագիչ քահանային ծածուկ կարգացած «Ելշեա՛ Տէր և ողորմեա և օրհնեա զուղղափառ Եպիսկոպոսուն»՝ որը ուղիղ վարդապետութեամբ համառօտեն ի մեզ զրանն նշաբառութեան» ազօքքին, ուր տեղ բնաւ թագաւորի խօսքը ընելու յարմարութիւն չկայ. Այսպիսի յիշատակութիւնն մը՝ միայն «Որ օրհնես զայնակի» աղօտքին և սարկաւագաց կարդացած քարոզներուն մէջ կընայ ըլլալ. ա'յն ալ քահանայից և սարկաւագաց յիշատակութենէն ետեւ։

Յօդ. 28. Ի Բազմիլ ԿԱՅՑՄԵՐԱԾ ամենայն Ռուսուաց յԱթու Նախահարց, Պատրիարքն էջմիածնի առաքէ զմի ուն ի նախապատի անդամոց ուխտի Լուսաւորչական Հայոց Եկեղեցականց մատուցանել Ամբուն ԿԱՅՑՄԵՐԱԿԱՆ ՄԵՍԱՌԻԹԵԱՆ զամենահպատակ Հնորհաւորութիւն՝ խնդրելով Ամենուզորմ բարեհաճուռութիւնն յազագս յառաջիկայ գտանելը ի հանդիսի թագարքութեանն ինքեան, եւ կամ ի դէպս անհարութեանն Դէպուտատի իւրում։

Այս յօդուածը կը սեղմէ ամենայն Հայոց Կաթողիկոսին առ Վեհապետուննենալու յարաբերութեանց իրաւունքը. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ամենայն Հայոց հովանաւորող ամեն Վեհապետացած գահակալելու ամենա իր բարձր պաշտօնին համեմատ պարտաւոր է անձամբ կամ փոխանորդարար և կամ ՀՀ-

Նորհաւորութեան կրնդակաւ մատուցանել իր բարեմաղթութիւնները . բայց միթէ Ռուսիոյ կառավարութեան քաջաքանութիւնը կը ներէ՞ զայս . սակայն ամենայն Հայոց Կաթողիկոսն ալ կընա՞ ապախտ առնել այսպիսի պարտաւորութեան մը կատարումը , որ ընդհանուր Հայոց Հոգեւոր Տէր կոչուելու իրաւունքին հետ կապուած է և անկէ կը բղիսի բնականաբար :

Յօդ. 29. Համաձայն կանոնաց Լուսաւորչական Եկեղեցւոյ Հայոց Ժայռագոյն Պատրիարք ԿԱ.ԹՈՒ.ՀԱ.Ա.Ա. զհաստատուն բնակութիւն իւր ունք ի վանս էջմիածնի : Յորժամ հարդարի համարի նա հեռանալ ի վանաց անսի աւելի քան զջրս ամիսս , հարցանէ առ արս ի ձեռն զվաճառոր կառավարչին Վրաստանի Կոմիսանեան եւ յայնիցս զովկասու եղեալ նահանգաց , եւ ի ձեռն նախարարութեան ներքին գործոց , զբարձրագոյն հաճութիւն ՆՈՐԻՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹԵԱՆ :

Այս յօդուածը կաթողիկոսական վեհութեան պատիւ ըստերելու կերպով տրամադրեալ ըլլալէն զատ պակասաւոր ալ է : Վասն զի բնաւ լիշտավակութիւն չըկայ որ եթէ հարկը պահանջէ՞ զոր օրինակ եթէ օսար երկրի մը մէջ ազդային կարեւոր գործոյ մը կամ տարօրինակ դէպքի մը պատճառաւ . Կաթողիկոսի ներկայութեան ազգեցրութեան անհրաժշտ պէտք ըլլայ . Հայրապետը պիտի կընա՞ Ռուսաց սահմանէն դուրս ենել :

Յօդ. 32. Մանօք . Պատրիարքն իշխան է տնօրինել զսեպհական գոյս իւր ըստ իւրամ հաճութեան . եթէ լիցէ արարեալ կոտակ , ոյք նորա անցանեն առ օրինաւոր ժառանգս նորին , իսկ եթէ չիցեն նմա ժառանգք . այն կայք հաշուին ընդ գոյս Լուսաւորչական Եկեղեցւոյ Հայոց :

Այս տրամադրութիւնը բոլորովին հակառակ է Հայաստանեալց եկեղեցւոր կանոնաց , որ միայնակեաց եկեղեցականաց ուրիշ ժառանգ շնանչնար , այլ Միարանութիւնն՝ որուն անդամ են , և վանքը ուր պատապարուած կը վարեն իրենց պաշտօնը .

Յօդ. 32. Լուսաւորչական Հայոց Միւնկուսն էջմիածնի՝ ընդ նախագահութեամբ Մայրագոյն Պատրիարք Կաթողիկոսին՝ բաղկանայ ի չորից Արքեպիսկոպոսաց կամ յԵպիսկոպոսաց , եւ ի նոյնաթիւ Վարդապետաց՝ որք զհաստատուն բնակութիւն իւրեանց ունին յէջմիածնի :

Այս յօդուածին մէջ այնպիսի ժողովի մը կարգադրութիւն կը տեսնուի որ սխալ է անունով , պակասաւոր է բուլի , և Հայաստանեալց Եկեղեցւոյ բոլորովին հակառակ է պաշտօնով :

Հայաստանեալց Լուսաւորչական Միւնկեղեցին Սիւնհոդոս բառը լատիկացուցած է այն գերագոյն և ընդհանրական ազգային Եկեղեցական ժողովին՝ որ կաթողիկոսին հրաւիրմամբը կամ անոր խոտորմունքն ուղղելու համար (եթէ պատահէ) Հայրապետանոցի միաբանութեան կամ կաթողիկոսական խորհուրդին կոչելովք կը գումարուի Եկեղեցական ծանրը ինդիբները քննելու . և զանոնք համաձայն առըք Գրոց և որիկեղերական ժողովոց օրէնսդրութեան լուծելու համար . ուսուի սխալ է Սիւնոդ բառը գործածել այնպիսի ժողով մը անուանելու համար՝ որ կաթողիկոսի իշխանութեան ստորագանեալ է , եւ անոր միայն խորհրդական եւ գործակից ըլլալու իրաւունք ունի , եւ որ ըստ նախնի սովորութեան Եկեղեցւոյ պէտք է բաղկանայ երկոտասան եպիսկոպոսներէ , եւ ոչ չորս

եղիսլուսուս և չորս վարդապետներէ ու մէկ աշխարհական Պրօկուրօրէ՝ ինչպէս պիտի տեսնենք քիչ մը ետքը։

Յօդ. 34. Առ իւրաքանչիւր տեղի անդամոց Լուսաւորչական Հայոց Սիրէնոգոսին՝ Պատրիարքն ի ձեռն գլխաւոր կառավարչն Վրաստանի Կովկասնան եւ յայնիս Կովկասու եղեալ նահանգաց, եւ ի ձեռն նախարարութեան ներքին գործոց՝ առաջի տռնէ ՔԱԴԱԽՈՐ ԿԱՅՍԵՐԻ զերկուս կանդիտասու։

Տարօդինակ տրամադրութիւն մըն է այս որ ընդունուեր է կարգադրութեան մէջ, թերեւս այն նպատակաւ որ ժողովո անդամներն իրենց ընտրութիւնը Թագաւոր Կայսրին առնելով՝ անկախութեամբ վարուին և համարձակակապէս դիմադրին կաթողիկոսական իրաւասութեան։ Մեր ազգային եկեղեցւոյ կարգը կը սովորեցնէ որ եկեղեցւոյ Սինոդը կամ ընդհանրական ժողովը՝ Ազգին ընդհանրութեան ձայնով Հայոց Վիճակաւորներէն կը բաղկանայ, Խիլ Հայրապետանոցի ժողովը՝ տասն երկու եպիսկոպոսներէ պէտք է բաղկանայ, որք ընտրուին Ազգին զանազան երկիրներու մէջ ունեցած եկեղեցիներէն, և Հայրապետուն անուանէ զանոնք։

35 և 36 յօդուածներուն մէջ, Ա. Էլիփածնի Սինոդին ի մասին կառավարութեան 16՝ և դատաստանական մասին և տրամադրութիւնը կը տեսնուին, որոց զօրութեամբ ամենայն Հայոց կաթողիկոսն իր ամենաբարձր աստիճանաւն հանդերձ՝ ստորագրութիւն դնելէ և Սինոդին վճռոյն կամայ ակամայ կնիք զարնէլէ զատ ուրիշ իշխանութիւն չըւնի։

Յօդ. 37. Լուսաւորչական Հայոց Սիրէնոգոսն էջմիածնի՝ ընդամենքական վերատեսչութեամբ Մայրագոյն Պատրիարքին՝ տայ

զվախնձանական վէճու ամենայն գործոց վերաբերելոց առ վարդապետութիւնս հաւատոյ, առ եկեղեցական պաշտամունս, ծէսս եւ պակս, եւ առ այն յանցաւորութիւնս եկեղեցականաց՝ որք ոչ պատկանին քննութեան մարմաւոր դատարանաց, Այս Սիրէնոդոս՝ ըստ գործոց Լուսաւորչական Եկեղեցւոյ Հայոց Ռուսաստանեայց կայ ընդ վերատեսչութեամբ կառավարիչ Սինկղիսոսին (Աէնաթին) եւ նախարարութեանն ներքին գործոց, հաւասար այլոց ծայրագոյն հոգեւոր ատենից օտարազգի դաւանութեանց։

Ահա այս յօդուածին տրամադրութեամբն յայտնի կը տեսնուի որ Օքէնադիրը շփոթեր է Հայաստանեալց եկեղեցւոյ ընդհանուր եկեղեցական Սիրէնոդոսին ու Հայրապետանոցի կամ ողիկոսական խորհուրդին իրաւասութեանց սահմաններն ու պաշտօնը, Առաջինին վերապահեալ և Ցայ զվախնձանական վըճին ամենայն գործոց վերաբերելոց առ վարդապետութիւնս հաւատոյ (համաձայն բանի Ս. Գրոց և ննտեսողաբեամբ տիեզերական ժողովոյ նարուղիկէ եկեղեցւոյ պէտք էր աւելցունել), առ եկեղեցական պաշտամունս, ծէսս ևն երկրորդին յատիցացւցեր է. և որ աւելի զարմանալին է, այս վերջինն այսպիսի բարձր պաշտօնով ճոխացրնելէն յետոյ, թերեր ենթարկեր է Ռուսիոյ Տէրութեան կառավարիչ Սինկղիսոսին և ներքին գործոց նախարարութեան։ և իրը թէ արդարացընելու համար այս տարօրինակ կարգադրութիւնը, յաւելցուցեր է սա միսիթ արիչ ու միանդամայն լացուցիչ պարբերութիւնն. «Հաւասար աւլոց ծայրագոյն հոգեւոր ատենից օտարազգի դաւանութեանց» որոց կարգն են նաև Հրէւայք, Աւրեմին Ռուսիոյ նկատմամբ մեք Հայաստանեալքս օտա-

բազդի դաւանութեան տէր ենք, և
մեր դաւանութեան Հոգեւոր ժայրա-
գոյն Առեանը (որ ըստ մեզ չէ և չկըր-
նար ըլլալ այն որ նա՝ կը կարդադրէ)
կայ ընդ վերատեօչութեամբ Սնարի և
Մինխարրոյի այլադաւան տէրութեան...
դարձեալ կըսենք, զարմանայի դրու-
թիւն եւ տարօրինակ կարդադրութիւն։

Յօդ. 40. Լուսաւորչական Հայոց Սիւն
հոգոսն Էջմիածնի վարի ըստ իրաւաց Կոլ-
ինիայից, բայց յամենայն պարզ Հոգեւորա-
կան զործ Պատրիարքն ունի զայն վճռո-
ղական, իսկ յայլ գործ, եթէ հաւասար
են մայնք անդամոցն, մայն նորա իրեւ նա-
խագահի, և հակամէտ։

Յօդ. 41. Ի քննութեան իրաց՝ յորս
Պատրիարքն Էջմիածնի ունի ձայն զմռազա-
կան, չգտանի անձամբ ի Սիւնհոգոսի, այլ
հասու եղեալ եղրակացութեանց Սիւնհոգո-
սին յօրագրութիւնս մատուցեալս նմա, տայ
ըստ այնց վիրո վճիռ։

Յօդ. 42. Յորժամ Պատրիարքն Էջմի-
ածնի ոչ գտանի անձամբ ի Լուսաւորչական
Հայոց Սիւնհոգոսի, զանդի նորա ունի երի-
ցագոյնն յԱրքեպիսկոպոսութիւն կամ յԵպիսկո-
պոսաց Անդամոց այս Սիւնհոգոսի, ևս վա-
րի ամենայն իրաւամբ նախատահի յայնոսիկ
գէպս միան, յործ ամ Պատրիարքն ինքնին
չկարէ ներկայ գտանիլ ի պատճառն հիւան-
դութեան կամ բացակայութեան յԵպիսկո-
պութիւն ի ժամանական վարդք՝ յորս
Պատրիարքն ունի զայն վճռողական, յո-
շինչ դէպս կարեն վճռիլ առանց Պատրիար-
քին ի ժամ պարապութեան Պատրիարքա-
կան Աթոռոյն վճռահատութիւն սոյնառե-
սակ գործոց յետաձգի յընտրութիւն նորոց
Պատրիարքին։

Յօդ. 43. Կարդ գործառնութեան Լու-
սաւորչական Հայոց Սիւնհոգոսին Էջմիածնի,
իրաւոնք եւ պարտաւորութիւնք Անդամոց

եւ Աստիճանաւորաց Դիւանատան նորին,
ասհմանադրին ընդհանուր կարգադրու-
թեամբք՝ զոր ունին Կոլեզիայքն։

Այս յօդուածներով կը տեսնուի որ
ամենայն Հայոց կաթողիկոսութեան
ստորագաւեալ ազգային Հոգեւոր Ատ-
եանն ամենայի պարտաւոր է վարիլ
համաձայն կարգաց եւ կանոնաց Ռու-
սիոյ Տէրութեան Կոլեզիային (ատենին),
եւ ամենայն Հայոց Հայրապետութեան
ազգեւոր Տէրն Հայաստանեայց Եկեղեցւոյ
նոյն Առեանին մէջ իրեւ Առենապետ
(ինչպէս նաեւ կատորագրէ սոյն բառով)
երկու ձայն ունին երբ խնդրու մը վրայ
անդամոց կէսը մէկ կերպ եւ միւս կէսը
մէկ կերպ զիւռ առաջարկեն, իսկ երբ
խնդրոյ մը վրայ անդամոց մեծադոյն
մասը մի և նոյն կարծիքը յայտնէ, կաթո-
ղիկոսը պարտաւոր է զայն ընդունիլ և
ստորագրել թէ և հակառակ ըլլայ իր
կարծեաց և թերեւս վնասակար Ազդին
և Եկեղեցւոյ։

Այս յօդուածոց մէջ Պալաֆէնեան
միայն մէկ չնորհ մը ըրածէ և ընդհանուր
ազգին Հայրապետին, ա'յն է յամենայն
պարզ նոցիւորական գործս զայն վճռո-
ղականս անոր յատկացուցեր է 40 րդ
յօդուածով, բայց Հայրապետոն այս չնորհն
վայելելու համար կը պարտաւորի՝ այն-
պիսի պարզ Հոգեւորականն խնդրոց ո-
րոշման ժամանակ՝ ժողովին մէջ անձամբ
ներկայ գտնուիլ ապա թէ ոչ 41 յօդ-
ուածը կը սրամագրէ որ այն պարզ հո-
գեւորական գործոց վճռողական ձայնը
որ կաթողիկոսին է, եւ որ ըստ 42 յօդ-
ուածոյ՝ կաթողիկոսական Աթոռոյ պա-
րապութեան ժամանակ՝ ոչ ոք իրաւունք
ունի գործածել, ժողովին կանցնի երբ
կաթողիկոսը կենդանի է, բայց ժողովին
ներկայ ըլ գտնուիր այս պարագալիս

մէջ կաթողիկոսն «Հասու եղեալ եղբաա-
կացութեանց Սիւնհոգոսին յօրագրու-
թիւնս մատոցեալս նմա, տայ ՀՍԾ
Աթնձ զիւր վճիռ»։ Աւշագրութեան և
զարմացման արժանի չե՞ն այս ՀՍԾ Աթնձ
բառերը, և իրաւունք չունի՞նք կակա-
ծելու որ Պարագէնեան սոյն տրամադ-
րութիւններով կամք ըրեր է ընդհանուր
Հայոց Հայրապետին հոգեւորական իշ-
խանութիւնը կապտել, և զայն ենթար-
կելով Մինօդ անուն ժողովի մը, որ ըստ
գործոց Լուսաւորչական եկեղեցւոյ Հա-
յոց կայ ընդ վերատեսչութեամբ Ռու-
սիոյ Սկնարին-Մինիսորոյն, Հայաստան-
եալց եկեղեցւոյ անկախութիւնը ջնջել։

Յօդ. 45. Ի Միւնհոգոսն էջմիածնի մի-
մի առանձին Պրօկուրօր կարդեալ ի կառա-
վարիչ Մինկիստոսին (Աշխաթէն) յԱստիճա-
նաւորաց՝ որք գիտեն զլեզուս Ռուսաց եւ
Հայոց ։ Նմա նշանակի ոսմիկ յԱրքունի գան-
ձարանէն համեմուտ իրութ պաշտաման։

Յօդ. 46. Պրօկուրօրն Լուսաւորչական
Հայոց Միւնհոգոսին էջմիածնի ի գործողու-
թիւնս իւր վարի ընդհանրական կանոնադ-
րութեամբք՝ որ վասն պարտաւորութեան
Պրօկուրօրի։ Սոյն սա ունի զհաւասար հըս-
կորութիւն ի վերայ դատաստանական եւ
կարդադրական գործոց յառաջացելոց ի
Միւնհոգոսի անդ։ Եւ առաջիկայ գտանի
յընդութեան Մայրագոյն Պատրիարքին էջ-
միածնի։ Զգաւաստանական գործոց Պրօ-
կուրօրն առաջի առնէ (Մինիսրիութեան նաս-
տիցի) նախարարութեան իրաւանց։ իսկ
Հայոց գործոց՝ նախարարութեան ներքին
գործոց։ Նա նոյնակա ըստ գործոցն Լուսա-
ւորչական Հայոց Միւնհոգոսին էջմիածնին
գիմէ առաջարկութեամբք եւ առ զիսաւոր
կառավարիչն Վրաստանի կովկասեան եւ

Ահա կարգադրութիւն մ'ալ որ իւր
քաղաքագիտական տրամադրութեամբը
Պալաժէնեալի ողին կը պախարակէ, և
անոր՝ մեր եկեղեցւոյ օրինաց ու կանո-
նաց վրայ հիմնեալ չըլլան յարտնապէս
կը քարոզէ։ Ով է այս Պրօկուրօրն և
ի՞նչ գործ ունի Հայաստանեալց Լուսա-
ւորչական եկեղեցւոյ հոգեւոր վերին իշ-
խանութեան քով։ —Պրօկուրօրը Ռուսիոյ
Տէրութեան աստիճանաւորներէն աշ-
խարհական անձ մ'է, որ Հայոց ու Ռու-
սաց լեզուները պէտք է գիտնայ ու լրեմն
կրնայ օտարազգի ալ ըլլալ, նա՛ կը
կարգի Ռուսիոյ Տէրութեան Սէնաթէն,
և արքունի գանձարանէն ոսճիկ կառ-
նու . առ ի՞նչ . վասն զի նա պիտի դրտ-
նուի Լուսաւորչական Հայոց Միւնհոգո-
սին մէջ . Առ ի հաւասարապէս հսկիլ ի
և վերայ դատաստանական և կարդադ-
րական գործոց յառաջացելոց ի Միւն-
հոգոսի անդ։ և առաջի առնել զար-
նութիկ ըստ գործոց նախարարութեանց
վրաւանց կամ ներքին գործոց և կամ
գլխաւոր կառավարիք Վրաստանի կով-
կասեան և յայնկոյս կովկասու եղեալ
սահանդաց։ Նա՛ իրաւունք ունի ներ-
կայ գտնուիլ Մայրագոյն Պատրիարքին
ընտրութեան, և իւր ստորագրութեամբ
կը վաւերացնէ ուրիշներու հետ Լուսա-
ւորչական Հայոց Միւնհոգոսի պատկան-
եալ գրամոց հաշիւները։

Բացաւորութեան կարօ՞տ է այս տը-
րամադրութեանց բոլորվին հակառակի
ըլլալը մեր սուրբ եկեղեցւոյ կանոնաց
և կարգաց։ և միթէ աչքի յի՞ զարներ
այսպիսի աստիճանաւորի մը՝ որուն մէկ
ձեռքը Լուսաւորչական եկեղեցւոյ գե-
րագոյն տեղութեան Հոգեւոր ժողովոյ
գործոց մէջ է, և միւս ձեռքը Ռուսիոյ
Տէրութեան նախարարութեանց կար-

կառեալ, թէ պաշտօնին և թէ՛ քաղաքային վիճակին նպաստակն։ Անցնինք ուրեմն միւս յօդուածոց քննութեան։

Պալամֆէնեալի և գլուխը 17 յօդուածներով կը կարգադրէ Ռուսաստանի մէջ Հայոց եկեղեցւոյ առաջնորդական թէմբըն, և թէմակալ Առաջնորդաց ընտրութեան եղանակը, պարտաւորութիւններն ու Ս. Էջմիածնի հետ ունենալու յարարերութիւններն։

Այս կարգադրութեան մէջ նշանաւոր կը հանդիսանայ Հայաստանեալց եկեղեցւոյ օրինաց և կարգաց ընդդիմամարտ հակառակութեամք՝ 57; օգուածն։

Յօդ. 57. Զթէմակալ Առաջնորդ և Լուսաւորչական Հայոց եկեղեցւոյ ի Ռուսաստան նշանակէ ԹԱԳԱԱԲՐ ԿԱՑԱՐԸ յեկեղեցական աստիճանաւորաց այս դաւանութեան։ Նոքա կարգին եւ արձակին Բարձրագոյն հրովարտակօք, ի մտանել նոցա ի պաշտօն երդնուն վասն հաւատարիմ հպատակութեան եւ ծառայութեան։

Որով ամենայն Հայոց կաթողիկոսը զրկուած է Ռուսաստանի Հայոց Վիճակներուն Առաջնորդները կարգելու և արձակելու իշխանութենէն որ ուղղակի իրեն կը պատկանի, վասն զի Ամենայն Հայոց ընդհանրական կաթողիկոսը միանդամայն և Մայրագոյն Պատրիարք է. և գո՞նէ իրեն Պատրիարք Ռուսիանակ Հայկազանց, իրաւունք ունի Ռուսիոյ Հայոց թէմակալ Առաջնորդները կարգելու և արձակելու, ինչպէս կոստանդնուպոլսոյ Պատրիարքը կը կարգէ և կարձակէ Տաճկաստանի Հայոց թէմակալ Առաջնորդներն։ Այս իրաւանց՝ մեր Սուրբ Եկեղեցւոյ օրէնքը միայն մէկ չափաւորիչ պարագայ մը կընդունի, այն է ժողովրդեան ընտրութիւնն ու առա-

ջարկութիւնն, որով Առաջնորդը կ'ընծալի Պատրիարքի հաւանութեան ու հաստատութեան առաջամոռութիւն ընելու և Եկեղեցին և միանգամայն անոր գերագոյն Հովին իրենց նույտական իրաւունքն կապույտութիւնի Տէրութիւնը Ռուսաստանի Հայկազն առաջնորդութեանց նկատմամբ այնչափ միայն իրաւունք ունի՝ որչափ Օսմանիան Տէրութիւնն իր երկրին մէջ, այսինքն ճանաչել ընորուած Առաջնորդըն, և անոր քաղաքական մասին պակասութեան մէջ գտնուած ժամանակի փոփոխութիւնն առաջարկել Մայրագոյն Պատրիարքին։

Վեցերորդ գլուխը բազմաթիւ յօդուածներով Հայաստանեալց մենաստանները նորանոր կարգաց և կանոնաց իրենթարկէ. որոց մէջ նշանաւոր է աղդալին եկեղեցական կանոնաց դէմ հակառակութեամք 91 յօդուածը որ է.

Յօդ. 91. Ամենայն շարժական կայք թողեալք զինի մահուան վանականին, պատշաճին մենաստանի նորին, եթէ չիցէ նորա արարեալ զիտակ եւ չունիցի զօրինաւոր ժառանք։

Մեր Եկեղեցին միայնացելոց գոյից և ընչից ուրիշ ժառանգ չը ճանանար այլ միայն անոր միայնացած Մենաստանը (տե՛ս Մխիթար Գոչ ի գատաստանագիրը), Աշխարհի ամեն վայելմանց հրաժարական տուող և աղդալին յարկի մը տակ աղդին հացովն ապրող ու մեռնող գաւականի մը օտար ժառանգ ընդունելու որամադրութիւնն ուրիշ հետեւանք չունենար, այլ միայնացելոց արտին մէջ ընչափակութեան և հարստութեան

սէր արծաթել, և ազգային հաստատութիւնները զրկել ազգայնոց նուէքրով գոյացած հարստութենէ . վերջապէս ազգային մենաստանական հաստատութիւնները տկարացնել ու կործանել, որպէս զի Ազգը անոնցմէ ակնկալած բարոյական և ուսումնական լուսաւորութենէն զրկուի.

Պալաժէնիայի մնացած գլուխներուն մէջ ալ ոչինչ պակաս մնասակար յօդուածներ կը տեսնուին, որոցմէ մասնաւոր լիշտառակութեան արժանի կը ճանէնք 118 թղուածն, որոյ զօրութեամբ ազգային հաստատութեան մը ի նպաստ նոյն խեկ ազգայիններէն նուէքր հաւաքելու համար՝ ազգային առաջնորդական իշխանութենէն և երրեմն նաև Մայրագոյն Հոգեւոր իշխանութենէն հրաման առնելէն զատ տեղական մարմնաւոր կառավարութենին ալ թոյլտուութիւն ստանալ հարկ 1. Նաև 129 և 130 թղուածներն՝ որք ժողովրդեան վրայ տուրք կը սահմանեն առ քահանայս վճարելի վասն կատարելոյ զոգեւոր պէտս նուցին . և արս տուրքերուն կարգն է ւշասըն մէրտութեան երախսայի սահմանեալ քսան կոպէկ արծաթի ։ տուրքը, զոր թէպէտ չը վճարողներուն քահանայն իրաւունք չունի Մկրտութիւնը զլանալ, սակայն Հոգեւոր Աստենին դիմելով մարմնաւոր իշխանութեան միջնոց կարող է պահանջնել զլացողէն . Մեր Եկեղեցւոյ կարգաց և օրինաց հմուտ բարեպաշտոն ազգայնոց կը ձգենք գատել թէ Ս. Մկրտութեան խորհուրդը մատակարարելու համար տուրք սահմանող Պալաժէնեան ի՞նչ աստիճան իրաւունք կունենայ ինքինք Հայաստանեայց Եկեղեցւոյ բնիկ օրինաց և կանոնաց վրայ հիմնեալ հաստարակելու .

Ահա ասոնք են դլխաւոր տրամադրութիւններն այն օրինաց՝ որով Հայաստանեայց եկեղեցւոյ Հայրապետական գերագոյն իշխանութիւնը պարուաւորեալ է վարիլ, և որ « Է ՏՅԱՅԻ ՌԱՅՈՒՄ ԱՄԱՅԱՆ ՀՐՈՎԱՐՄԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԱԾ ՕՐԻՆԱՑ մատենին մէջ զետեղուած է, և ամեն մէկ յօդուածը նոյն զօրութիւնն ունի ի՞նչ որ Օրինագոյն միւս յօդուածներն ։ Ուրեմն սոյն կարգադրութիւնն է նշգրիտ պատկեր ամենայն Հայոց Կաթողիկոսութեան արդի վիճակին, զոր ստուդելու հրաւիրեց մեզ պատկառելի ժաղավածի վազավոր վատահութիւնն . և զոր թափածութեամբ սրտի Զեղ Ներկայացնելով կանցնինք մեր պաշտօնին միւս կէտերուն :

ՄԱՄՆ Բ.

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան արդի եղանակն ո՞րն է, և համաձայն է մէջ չէ Ազգային եկեղեցւոյ իրաւանց, օրինաց և սովորութեանց .

Զայս քննելու համար Յանձնաւոր զովս դարձեալ կը պարտաւորի 1536ի կարգադրութիւնը ձեռք առնուու, անոր որոշած ընտրական տրամադրութիւնները տեսնել, սուուգել նաև թէ նոյն կարգադրութեան հաստատութիւնը ըստ ումանց « աղօթիւք և օրհնութեամբ » և ըստ ալյոց « սրբածութեամբ » և յոշ կամաց ընդունող Յովհաննէս Կարրեցի Կաթողիկոսէն ակսեալ՝ վերջին 30 տարիներու մէջ իրարու յաջորդող Ներսէս և Մատթէոս Երևանկայիշատակ Կաթողիկոսունք ի՞նչպէս ընտրուեր են .

Ա. Նախ Պալաժէնեան կաթողիկոսական ընտրութիւնն ինն յօդուածոց մէջ պարունակեր է 11էն մինչև 19 ամբողջ, զոր աստ կօրինակենք:

Յօդ. 11. Մայրագոյն Պատրիարքն էջմիածնի ընտրի յողջոյն ազգէ Լուսաւորչական Հայոց ըստ կարգին սահմանելոյ առ այս :

Յօդ. 12. Ի դատարկանալ տեղւոյ ծայրագոյն Պատրիարք կաթոլիկոսին ամենայն Հայոց, Լուսաւորչական Սիւնհոգոսն էջմիածնի առաքէք զծանուցանդաշական նամակս յանենայն Վիճակս Լուսաւորչական Հայոց, որը ենն՝ թէ՛ ի Ծովուատան, եւ թէ՛ արտաքոյ սահմանաց նորին, նաեւ նշանակէ զարբեւոր միջոց առ ընտրութիւն նորոյ Պատրիարքի :

Յօդ. 13. Իրաքանչիւր վիճակ Լուսաւորչական Հայոց առ ընտրութիւն Պատրիարքին նշանակէ զերկուու պատգամաւորս, դիպուտատ, զմի եկեղեցական եւ զմի աշխարհական։ Պատգամաւորն եկեղեցական պարուի լինել կամ նոյն ինքն թեմակալ Առաջնորդն, կամ այլ ոք եկեղեցական նշանակեալ ի նմանէ։ իսկ աշխարհական պատգամաւորն ընտրի յամենայն իշխանաւորաց, ի հարիւրապետաց, (յիւզապշեաց) ի մէկիքաց եւ յայլոց պատուաւոր աշխարհական անդամոց Լուսաւորչական Հայոց եկեղեցւոյ որոց են իրաւունք ընտրութեան ըստ վագեմի ծիսի այսր եկեղեցւոյ։

Յօդ. 14. Այսոքին ընտրեալ պատգամաւորը եթէ իշխանացեն ներկայանալ անձամբ ի վանս էջմիածնի ցեղանակեալ ժամանակն վասն ընտրութեան Պատրիարքի, ունին իրաւունք յայտնել գրութեամբք դդատողութիւն իրեանց՝ հասուցանելով զայն ի Սիւնհոգոսն էջմիածնի։

Յօդ. 15. Բաց ի պատգամաւորաց (դէպուտատ) մասնակցին ընտրութեան Պատրիարքի ամենայն Անդամք Լուսաւորչական

Հայոց Սիւնհոգոսին էջմիածնի, եւ եօթն երիմազոյն եպիսկոպոսունք՝ որք յայնժամ գտանիցին յիշմիածնի։ իսկ ի դիպուտած պահանութեան եպիսկոպոսաց, զայն թիւ լուսն երիցագոյն վարդապետք տեղւոյն։

Յօդ. 16. Նոյն ընտրութիւնն յառաջանայ յիշմիածնին ի Մայր Եկեղեցւոյն որբոյն Գրիգորի Լուսաւորչին ճիշտ պահանութեամբ ծիսից սահմանագրելոց ի Լուսաւորչական եկեղեցին Հայոց առ այս :

Յօդ. 17. Զինի հաւաքման ձայնից բոլոր ժողովականացն եւ հասու լինելոյ գրաւոր զիստողութեանցն հասկող ի Սիւնհոգոսունք ըստ զօրութեան 14 յօդուածոյն, շուրեցին աւագագոյնք ըստ առաւելութեան ձայնիցն տուելոց ի պատասխան իրեանց ճանաչին ընտրեալ լինելոյ ի Կանդիտանու իրաւունք ընտրեալ լինելոյ ի Կանդիտանու։ իսկ ի դիպուտած հաւաքմարութեան ձայնին, վիճակն որոշեալ թէ ոյք պարտին համարիլ աւագագոյնք, ի նոցունց բոլոր ժողովականք առնեն ընտրութիւն երկուց կանդիտանուց ի պաշտօն Մայրագոյն Պատրիարքի։

Յօդ. 18. Զինի այսր ընտրութեան ժողովն առաքէ զերիս պատգամաւորս յանդամոց իւրոց առ գլխաւոր կառավարին Վրաստանին, Կովկասեան եւ յայնիոյ Կովկասուեկեալ հաշանգաց, որ յաղագս երկուց կանդիտանուց ընտրելոց առաջի առնէ ՆՈՐԻՒՆ ԿԱՅՍԵՐԱՎԱԾԱՆ ՄԵԾՈՒԹԵԱՆ ի բարեհաճութիւն, ընդ ձեռն նախարարութեան ներքին գործոց։

Յօդ. 19. ԹԱԴԱՆՈՐ ԿԱՅՍԵՐՆ նշանակեալ զծայրագոյն Պատրիարքն էջմիածնի զիտողիկոսն Հայկապանց՝ ամենատղորդածարար շնորհէ նմա զառանձին Հրովարտակ վասն այսր աստիճանի, եւ հրամայէ զինի երգնելոյն լինել հաւատարիմ առ գահն ամենայն Ծովուաց, կատարել զօդումն նորաըստ վագեմի ծիսի եւ սովորութեան Լուսաւորչական եկեղեցւոյն Հայոց։

Այս տրամադրութիւններէն յայտնի կը տեսնուի որ ընդհանուր Հայոց Ազգը՝ շնչ կարող ընտրել իւր Հոգեւոր Ցէրն, իւր Եկեղեցւոյ Հովուապետն ու Հայրապետն, այլ միայն ընտրելիններ կը ցուցնէ, և Համայն ազգին միայն 1/8 մասին վրայ տիրող Կառավարութեան վեհապետը՝ Ռուսաց Վեհափառ Կայսրը՝ կընտրէ զեթողիկոսն Հայոց։ Առաջին ապօրինակորորինն :

Եկեղեցեալ ընտրելիններն որոշելու համար Ազգին զանազան երկիրներու մէջ ունեցած առաջնորդական Վիճակներէն երկերկու պատգամաւոր կուզուի ընտրելեաց ընտրող ժողովին՝ որ պարտաւորեալ է գումարիլ Ս. Էջմիածնի Տաճարին մէջ Հանգուցեալ Հայրապետին մահուանէն տարի մը ետքը՝ ոչ աւելի կանուխ, և ոչ ուշ երկրորդ անտեղութինն :

Թիշեալ պատգամաւորներուն մէկը եկեղեցական պիտի ըլլայ, միւսը աշխարհական, առաջինը կամ նոյն ինքն վիճակին Առաջնորդն է կամ այլ ոք եկեղեցական նշանակեալ ինմանէ միայնակ, մինչդեռ երկրորդին ընտրութեան՝ Վիճակին բոլոր աշխարհական իշխանաւորները Հազիւ բաւական կը համարուին, Երրորդ ապօրինակորորինն :

Սոյն պատգամաւորները կամ անձամբ պիտի երթան Էջմիածնին և կամ գործ պիտի զրկեն իրենց դատողութիւնը կամ քուէն, և զո՞վ պիտի գտնեն անդ ընտրելեաց ընտրող ժողով կազմելու համար։ Մինչդին բոլոր անդամներն և եօթն երիցագոյն եպիսկոպոսներն ու կամ վարդապետք որով սոյն ժողովը կը բաշկանայ:

Հականներէ՝ նոյնշտոփ և 15 ալ աւելի Եկեղեցականներէ, առրորդ ապօրինակորորինն :

Այս ժողովին մէջ ներկայ ժողովականք քուէարկութիւն կընեն, և բացակայից նամակաւ եկած քուէներուն հետ ասոնց ալ քուէները միանալով քը ու էամար կըլլայ։ որով ամենէն շատ քուէ ստացող առաջին չորս անունները ցուցակի մը մէջ կը նշանակուին, առանց ուշ գնելու թէ քուէից բացարձակ առաւելի միւն ստացող կայ մէջերնին թէ ոչ, առնոց ամենն ալ համահաւասար իրաւամի ճանաչին ունողք իրաւանց ընտրընեալ լինելոյ—ի՞նչ—դարձեալ ընտրելի։ Ժինգերորդ ապօրինակորորինն :

Ահա այս չորս ընտրելիներուն մէջէն բոլոր ներկայ ժողովականք (բացակայ գտնուողներուն խօսքը չկայ) ընտրութիւն կընեն երկու անձի (ի՞նչ կերպով, այն ալ որոշ գրուած չէ), որ կը կոչուին Կաթողիկոսական կանգիտատք այսինքն ընտրելիք. և այս վերջին երկուքին մէջէն Վեհափառ Կայսրը բարեհանձութիւն կամ կը նշանակէ զՄայրագոյն Պատրիարքն Էջմիածնի, զեթողիկոսն Հայկազնց, և ամենազորմած արար, շնորհէ նման զառանձին հրովարտակ և վաս այսը ԱՍՏԻծԱնե, (Ռուսիոյ Կայսրը-Հայոց եկեղեցւոյ Հայրապետին Կաթողիկոսութեան եկեղեցական աստիճանի հրովարտակ կուտայ) և հրամայէ զկինի երինոյն լինել հաւատարիմ առ Պահան Ռուսաց, Կատարել զօդումն Շայյեպոյն Պատրիարքինն։ Վերջին և ծայրագոյն ապօրինակորորինն։

Բ. Պալաժէնեայի հաստատութիւնը՝ ինչպէս որ արդէն յիշեցինք՝ Կարբեցի

Յովհաննէս Կաթողիկոսին օրովը է, բայց Ս. Էջմիածնի Ռուսաց Տէրութեան ձեռք-քրն անցնիլն անոր Կաթողիկոս ըլլալէն առաջ է. ուստի Կարբեցւոյն ալ Կաթո-ղիկոս ընտրուելու պարագաները դիտ-նալ անօդ ուստչ Պատկառելի ժողովոյդ:

1812 թուին Մոսկուա տպուած «Բարձրագոյն Հրովարտակիք և Արձա-նագրութիւնք վերաբերեալք առ եկեղեցին դաւանութեան Լուսաւորչական Հայոց որ ի Ռուսաստան՝ անոնց գրքին մէջ կը կարդանք թէ 1831 թուին Եփ-րեմ Կաթողիկոսն Հրաժարելով, Ռուսաց զ. Նիկողայոս կայսրը հրաման զրեր է, որ Ս. Էջմիածնի Աթոռին մօտակայ վի-ճակները գոնուող բարձրաստիճան Հայ եկեղեցականք՝ Էջմիածնի Սինոդին հետ միաբանելով ընդ նախագահութեամբ Եփրեմ Կաթողիկոսի, երկու կանդիտատ կամ Կաթողիկոսացու ընտրեն և անոնց անուններն մերձակայ թէ միք եկեղեցա-կաններուն, Մելիքներուն, Խոզպաշնե-րուն և ուրիշ արժան ուոր անձանց ժա-նուցանելով հասկընան թէ անոնցմէ ո՞րը կուզեն Կաթողիկոս, անոնք ալ այնպէս ըրեր են, այսինքն երկու կանդիտատ ընտրեր են, Տեղակալ Մարտիրոս Արքե-պիկոպոս ու Պառաստանայ Առաջնորդ Կարբեցի Յովհաննէս Եպիսկոպոսը: Բայց Արքոր ասոնց անունը մօտակայ թէ մե-րու եկեղեցականաց, Մելիքքաց, Խոզ-պաշեաց և այլոց ժողովրդականաց ժա-նուցեր են, անոնք Սինոդականաց և բարձրաստիճան Եպիսկոպոսաց ընտրած երկու Կաթողիկոսացուներուն երկրորդը այն է Յովհաննէս Կարբեցին ուզեր են, ուստի Ռուսաց Վ. Կայսրն ալ վերջներուն ուզածը հաստատեր է ի Կաթողի-կոսութիւն:

Ահաւասիկ այս եղելութիւնը պատ-

մոլ Կայսերական Հրովարտակին բուն խօսքերն, որ վերոյիշեալ դրբին 405 և 406 երեսներուն մէջ կը տեսնուի:

« . . . Իրազգաց լեալ ի ծանօթու-թեանց մերս Գեներալ Ֆէլիք Մարչալ Գրաֆ Պասկեւիչ Երեւանու, թէ զրաց-եալ տկարութիւնք բարձրաստիճան Պատ-րիարքին Եփրեմայ բոլորովին զրկեն զնա ի կարողութենէ կատարելոյ զերկուս գլխաւոր պարտաւորութիւնս Պատրիար-քական, արն է Օքննել զՄիւռոն և ձեռնապ-րել զեպիսկոպոս, ոյր վառն և տեսանէ նա զինքն պարտաւորեալ մերկանալ յանձնէ զրաբձր աստիճանս զայս, մեք թէեւ ցաւակցութեամբ իմն յօժարամիա գո-րով առ արն, Հրամայեցաք բարձրընտիր եկեղեցական աստիճանաւորաց եղելոց ի մերձակայ կողմանս Հայոց՝ ոչ կարի ինչ ենուի յարուոյն Էջմիածնի միաւորեալ ընդ Սիւնհոգոսին Էջմիածնի, գահազ լուիս ունելովինքնեանց ջեկեհաստիճանն Եփրեմ ըստ Սահմանադրութեան վաղեմի և մարտր կանոնաց հայաստաննեաց Եկեղեցւոյ, ընտ-րել զերկուս կանդիտատս ի Պատրիար-քութիւն, և մատուցեալ ի գիտութիւն զանուանս ընտրեցն եկեղեցականաց մերձակայ թէ միք, Պատուարժան Մելի-քաց, Խոզպաշեաց և այլոց արժանաւոր անձանց պատուարժան ազգին Հայոց, ժանուցանել մեզ թէ զի՞ւ ոք յերկուց ընտրեալ կանդիտատաց Սիւնհոգոսին ցանկան տեսանել Պատուի եկեղեցւոյ, Համաձան մերս կամաց, մեծահանդէս ժողովն եկեղեցականաց՝ ընդ գահազըլ-խութեամբ Վեհափառ Պատրիարքին Եփ-րեմայ ի 16 Մարտի ընտրեաց զկանդի-տատու յիշու. Պատրիարքութեան Էջ-միածնի, զՃեղակալն Պատրիարքին վեր-բեպիսկոպոսն Մարտիրոս, և վԱրքեպիս-կոպոսն Վրաստանի զՅովհաննէս. Համե-

մատեալ զայս նշանադրութիւն կանդի-
տատաց ընդ ցանկութեանց կամաց նա-
մակաւ մատուցելոց յեկեղեցականաց
մերձակայ թիւմից էլմիածնի , ի պատուար
ժան Սելիքաց , յեղապաշտաց և այլոց
արժանաւոր անձանց պատուարժան ազ-
գին Հայոց , մեք բարեհաճեցաք հաս-
տատել յատինիան Պատրիարքի էջմիած-
նի և կաթողիկոսի համօրէն Հայոց զեր-
քեպիսկոպոսն Յովհաննէս և Հրամանագ-
րեմք Վեհապատ Պատրիարքին Եփրեմայ
յարդարել և կատարել զօդումն և ըզ-
ձեռնադրութիւն սորին արժանավայել
հանդիսակատարութեամբ և իսկական
պահպանութեամբ համօրէն վաղեմի
սահմանագրութեանց և աւանդութեանց
որք հաստատեալ կան յաղագս այսր նա-
խամեծար եկեղեցական հանդիսի

Զը դիտեմք թէ Կարբեցւոյն ընտ-
րութեան ժամանակ Տաճկաստանի Հայոց
կեդրոնական Պատրիարքական իշխանու-
թեան իմաց տրուե՞ցէ , և ի՞նչ կերպով
և ասկէց ալ ի՞նչ պատասխան տրուեր է :

Քայլ անոր յաջորդ երջանկայիշա-
տակ Ներսէսի ընտրութեան ժամանակ
Ս. էջմիածնի Միաբանութեան կողմէն
պաշտօնական կերպի իմաց տրուած ըլ-
լալը դիտեմք Ազգ . Պատրիարքարանին ,
և հրաւէր ալ եղած է մասնակցիլ նոյն
ընտրութեան . Բայց ժամանակին Պատ-
րիարքարան գումարուող Ըստհ Փողովից
անդամք , մեծ մասամբ սեղանաւոր Օս-
մանեան Տէրութեան , պատասխան տր-
ուեր են թէ «Տաճկաստանի Հայք կա-
տարեալ վասահութիւն ունին Սուրբ Էջ-
միածնի Միաբանութեան վրայ , և թէ
անոր ընտրած իրենց ալ կատարելապէս
ընդունելի է» . ուստի չեն ամենեւին
մասնակցեր ընտրական գործողութեանց ,
հետեւարար Սուրբ Էջմիածնի գումար-

ուող ուրիշ երկրի մերազնէից պատգա-
մաւոր երը միաձայն Ներսէսն ընտրեր են ,
և Ռուսաց Վ. Կայսրն ալ ընդուներ և
հաստատեր է , ինչպէս որ վերոյիշեալ
գրքին 419 երեսոր տեսնուած կայսերա-
կան հրովարտակին հետեւեալ խօսքերէն
կը հասկցուի :

Դանակցէ ամենայն Ազգ . Հայոց թէ
զիջեալ ի միաշունչ փափաք սրտից նոցա ,
յայնի երեւեալ հանդիսիւ մեծաւ յէջ-
միածնին ի 17 աւուր Ապրիլի 1843 ամի ,
մեք հաստատեմք զերէի Եպիսկոպոսն
Ներսէս յաստիճան Պատրիարքի էջմի-
ածնի և կաթողիկոսի ամենայն Հա-
յոց

Ահա հոս յարտնի կը տեսնուի որ
Ներսէսի ընտրութիւնը թէս Պալաժեն-
եալի հաստատութենէ ետքն է , բայց ա-
նոր տրամադրութեանց բոլորպին հա-
կառակ կերպով կատարուած է , այսինքն
Ս. Էջմիածնին գումարեալ պատգամա-
ւորները՝ չէ թէ երկու կանդիտատ ընտ-
րեր են՝ ըստ Պալաժէնեալի , այլ միա-
ձայն Ներսէսն ուղեր են , և Կայսրն ալ
Ազգին կամքը յարդելով հաստատեր է
զայն :

Ներսէսի վախճանէն եռեւ Մատ-
թէս Արքեպիսկոպոս նստաւ յԱլյու-
կաթողիկոսութեան 1858 ին :

Ասոյ նստրութիւնը մեր օրովք Տաճ-
կաստանի Հայոց մասնակցութեամբն ե-
ղած ըլլալով , ամեն պարագայիւք ծա-
նօթ է մեզ :

Ս. Էջմիածնայ Միաբանութիւնը պաշ-
տօնական գորով իմացուցեր էր Կ. Պօլսոյ
Պատրիարքարանին Ներսէսի վախճանումն
և Պարած Էնեալի որամադրութեան հա-
մեմատ ինդրեր էր՝ ինչպէս որ այս ան-
գամ՝ թէ Կ. Պօլսոյ Հայոց և թէ Տաճ-
կաստանի առաջնորդական Վիճակց

կողմանէ պատգամաւորներ զըկել ի Ս. Էջմիածին, որպէս զի նոր Կաթուղիկոսի ընտրութեանը մասնակցին:

Ժամանակին Հոգեւոր և Գերագոյն բառուած ազգային ժողովներն այն դիրքերն կարդալով համաձայնութեամբ որոշ Մեր հն գրել Ս. Էջմիածնայ Միաբանութեան թէ իրենք Օսմանեան Տէրութեան հաստատած արտօնութեամբք Տաճկաստանի համարէն Հայոց քե՛ նովելորականաց եւ քե՛ աշխաբանաց Ենթայցողիքն ըլլալով, հարկ չկար բոլոր առաջնորդական թէմերէն զատ զատ պատգամաւորներ ինդրելու, այլ պարզապէս Տաճկաստանի եպիսկոպոմներէն հինգ ընտրելի ցուցնելով՝ անոնց մէջէն որն որ Կաթողիկոս ընտրուելո՞ Տաճկաստանի Հայոց ընդունելի և հանոյ ըլլալը իմացունել: Խոկ Ս. Էջմիածին ըլլալիք վերջին ընտրութեանց մէջ Տաճկաստանի Հայերը ներկայացնելու և այն ժամանակի քառուուն և հինգ Վիճակաց կողմանէ քուէ տալու համար՝ յիշեալ Հոգեւոր և Գերագոյն ժողովները զիր գրեր են Կովկասեան Փօխուրաքալ տեղակալ Հայազգի Վասիլ Բեհ հրուտով՝ զօրապետին և խնդրեր են ու կամ իր ազգապետական նրամանագրովն և կամ իր կողմանէ մէկը Ս. Էջմիածին զըկելով իրենց ցուցըցած հինգ ընտրելեաց մէկը՝ ո՛րն որ իրեն նամոյ բոլի ընտրէ կամ ընտրել տայ, Բայց այս գիրը Տիմիս չի հասած Բէջրուտով կը փախեանի և գիրը կէս նամբէն ետ կը դառնայ: Առոր վրայ յիշեալ Հոգեւոր և Գերագոյն ժողովներն ուրիշ երկու Տիմիսեցիք ազգայնոց (1) կը գըրեն և Տաճկաստանի համօրէն Հայոց փոխանորդ կը կարգեն, որք լիակատար Եխանութեամբ Օ. Էջմիածին կերթան,

(1) Կուրիկնակէկով եւ Խոաք Թումանով:

և երկու Կաթողիկոսացուներու վերջնական ընտրութեամբ մասնակցի կըլլան իւրաքանչիւրը քառասուն և հինգ կամ երկու քեկէն իննսուն ձայն կամ քուէ ունենալով ի դիմաց քառասուն և հինգ առաջնորդական թէմաց Տաճկաստանի, և վերջապէս Ս. Մատթէոս և Ս. Էկորդ Արքեպիսկոպոսներն առաւելադոյն քուէ ստանալով, իրեւ վերջնական կանդիտարք կամ ընտրելիք՝ բաս Պալամէէնեայի անունին Ծուռաց Կարսեր բարեհանութեանը կը ներկայացնուի, և Ն. Վեհափառութիւնն ալ զՄատթէոս կը նշանակէ Կաթողիկոս ամենայն Հայոց:

Ահաւասիկ վերոլիշեալ Հոգեւոր և Գերագոյն ժողովոց կողմանէ առ Ս. Էջմիածնի Սինօդն և առ Բէհրուտով զօրապետն գրուած նամակներուն պատճէնը:

Պատճէն նամակի վասն ընտրութեան ընդհանրական Կոթողիկոսի որ գրեցաւ ի Սուրբ Էջմիածին ըստ որոշման Ընդհանուր ժողովոյն գումարելոյ ի 14 Մարտի 1853:

Գերապատիւ եւ չերկարացուք բարձր Տեղակալ Արքարատեան Մայր Աթոռու սուրբ Էջմիածնի եւ ամենայն Սինօդական մեծարեալ Հարք.

Որովհետեւ յուղապատ հաւատու Քրիստոնէութեան ծնեալ, եւ Հոգեւորովի վարդապետութեամբ Սրբազն Հարց մերց մնեալ, յարգեմբ զամենայն կանոնն նոցաամենայն մասամբ զգուշաւորութեամբ, եւ ճգնիմք արեամբ չափ չըրել առ նոսաարան ինչ, յայն սակա իրբեւ հաւատարիմ աւանձապահէք զառ ի Սրբազն Հայրապետաց եւ ի նախնեաց մերց զօր ինչ ունիմք, եւ զոր տեսեալ եւ լուեալ եմք ըստ հոգեւորին, անփոփոխ եւ անայլայլէի պահեալ

եմք եւ փութամք նոյնութեան պահել յաւմսեան :

Ապաքէն ծանուցաւ մեզ լրութեան Ազգին Տիրանրաւէր փոխումն յաստեաց գերբշանիկ եւ սրբանասուրը Հայրապետին մերոյ եւ ծայրագոյն Քահանայապետին, որպէս եւ գրեցիք մեզ երկից յառօք սրտի, եւ ըստ կանոնի խնդրեալ էր զհաճութիւն քաջարութում բնակչացոց Տաճկաստանի ի նորոյ ընտրութիւն արժանաւորի ուրուք, որ յաջորդեացէ ի տեղի նորա, ուստի եւ մեք առանձօր ի Մայրաքաղաքին Հոգեւոր Փերագոյն ժողովականքս՝ ի խնդրանաց եւ ի պատշաճ տեսութենէ բրափնդակ Ազգին՝ յարգունուստ հաստատեալ սեպհական արտօնութեամբ մերովք հաւաքեալը ի մի՛ որպէս արդարեւ Ներկայացուցիչ ազգայնոց հոգեւորականաց եւ ժողովրդականաց եղեցոց ի սահմանի Օսմանեան Պետութեան, եւ համահանութեամ գրեցաց զայս գիր յայտնելով զիսորդուրդս մեր :

Եւ արդ յառաջ քան զամենայն խնդիր է մեր ուխտիւք յերկնաւոր Քահանայապետին մերմէ, զի ցուցցէ մեզ զարժանաւոր փեսայ անարատ հարսին իւրում սրբոյ Եկեղեցոյ ի գահակալութիւն այդմ Մայր Աթոռոյ ըստ հոգեւոր մասին, որ իցէ յուղ զափառ հաւատու անխոտոր վկայեալ, իսուրը պաշտամանն եւ ի իշխանն ամենայն ներմեռանդութեամբ եռանդուն, ջատագով հայրենի աւանդից եւ ուղղութեան կարգաց եւ կանոնաց, երկիւղած եւ զգուշապահ ծիսից եւ արարողութեանց Հայաստանեաց սուրբ Եկեղեցոյ, միջ ցայս վայր ի վարժ երկնակրօն սրբութեան անբամբաս քաջաքաղաքարեալ, Հային Քրիստոսի օրինակ բարի զանձն ընծայեալ, եւ միով բանի ասել, իսկաքանչ տիպ եւ նմանութիւն ունիցի հրմանդրի Արարատեան Մայր Աթոռոյն մերոյ սրբոյ Գրիգորի Լուսաւորչին, եւ Գլուխ Հայրապետաց Սուրբ Եկեղեցոյ, եւ Մայրագոյն ընդհանուր Պատրիարք եւ Քահանայապետ բոլոր լրութեան ազգի Հայոց :

Եալ ոչ յառաջ եւ ոչ յետոյ, եւ զգրիեալ ոք այժմ ի բարեմասնութեանց աստի եւ յանկախութենէ հոգեւոր իշխանութեան իւրոյ՝ ոչ ընկալցուք երբէք, եւ ոչ հաւան լիցուք հնազանդիլ ի հոգեւորս յայն զիճակ խոնարհեալ հոգեւորական իշխանաւորի :

Եւ ահա երկիւղած մտածութեամբ որպէցաք յերժանապատիւ եպիսկոպոսաց ազգիս զննդեսին զայսոսիկ զիմննապատիւ Պատրիարք Մայրաքաղաքիս Տէլոյ Յակոբ Սրբեափակոպոսն զեամսիին Պատրիարք Տէլոյ Մատթէոս Արքեպիսկոպոսա զիքորդ եպիսկոպոս Պրուսայու, զիրիգորիս եպիսկոպոս Կարնոյ եւ զՊօլոս եպիսկոպոս Զմիւնիսոյ, եւ վասն հնդեցունց այսոցիկ միօրինակ եւ համաջոր ունելով հաճութիւն, ի քուէարկութեան անդ զոր ունիցիք առնել ըստ կանոնաց յընտրութեան անդ, հաճութիւն մեր լի բովնոնդակ համարեսցի այնմ վասն որոյ եւ իցէ ի հնդեցունց աստի յաջողեալ ընտրութիւնն, եւ զնորին Սրբազնութիւն ծանիցուք անվրէալ Ամենապատիւ եւ արժաննատիր յաջորդ բաղմերախտ Հօրն մերոյ Ա. Գրիգորի Լուսաւորչին, եւ Գլուխ Հայրապետաց Սուրբ Եկեղեցոյ, եւ Մայրագոյն ընդհանուր Պատրիարք եւ Քահանայապետ բոլոր լրութեան ազգի Հայոց :

Ապաքէն ըստ մերոց գրութեանց ի Եկեղեցնեմքերի անցելոյ ամի առ Սրբազն Պատրիարք մեր եւ տէր, Յամարեհամադրութեան կառավարութեանց հոգեւորականաց եւ զուտանդունց յակնաց կառավարութեանց յակնացնեցնց յակնարկելոյ բովնոնդակ ազգին յարցունուստ երկուց ժողովոց ի գործադրութիւն մերոց իրաւանց յընտրութիւն նորոյ Հայրապետի, ի կողմանէ լրութեան հոգեւորականաց եւ ժողովրդականաց կառավարութեանց նոյնպէս եւ ի հոգմանէ հոգեւորականաց եւ ժողովրդականաց կառավարուն եւ հնդիւ շափ Առաջնորդուրդս 39

թեանց եղելոց ընդ Պատրիարքութեամբ
Կոստանդնուպոլսոյ յԱսիս եւ յԵլլադա(1),
զվահճանական դիտումն մեր ի պայծառու-
թիւն եւ ի շինութիւն սրբոյ Հայուստանեայց
եկեղեցւոյ յայտնապէս գրեալ, ի հաստա-
տութիւն զիսկական կնիք ժողովոյ դրո-
մեցաք :

Ի կողմանէ հոգեւորականաց կ.
Պօլոյ, եւ քառասուն եւ կինդ
Առաջնորդութեանց եկելոց Օս-
մանեան Տէրութեան՝ Հոգեւոր
ժողովս կնքեմք .

(Կնիք նոգեսոր ժողովոյ)
Ի կողմանէ ժողովրդականաց
կ. Պօլոյ, եւ քառասուն եւ
կինդ Առաջնորդութեանց եկե-
լոց յօսմանեան Տէրութեան՝
Ազգային ժողովս կնքեմք .
(Կնիք գերազոյն ժողովոյ)

Ի Պատրիարքարանի ամենայն Հայոց
որ ի Կոստանդնուպոլիս

2 ապրիլ 1858.

Պատճէն նամակի առ Կնէազ Վասիլ
Օսէվիչ Պէպուդով փոխանորդ Փոխար-
քային կովկասու ի թիվին .

Նորին Պայծառափայլութիւն

Փոխանորդ Փոխարքային կովկասու Տէր
Ժէնէրալ Լէյթինանթ եւ Ասպետ Կավալիէր
Կնէազ Վասիլ Օսէվիչ Պէպուդով .

Խնդրի Օսմանեան Տէրութեան հայ-
տակ եղեալ ազգին Հայոց Գերագոյն
ժողովին Կոստանդնուպոլսոյ, որ է
հաստատեալ Կոյսէրական հրամանաւ .

Ականաւորք եւ անուանիք Ազգիս, հա-
ւաքեալք ի Գերագոյն ժողովս, միաբան ընտ-
րեցաք կինդ Սպիտակոպուտնս, որք են .

1. կ. Պօլոյ այժմեան Պատրիարք Յակոբ
Արքեպիսկոպոս .

(1) Այսինքն Բումէլի .

2. Նախկին Պատրիարք Մատթէոս Արքե-
պիսկոպոս .
3. Պրուսայի վիճակաւոր Գէորգ Արքե-
պիսկոպոս .
4. Զմիւռնիոյ վիճակաւոր Պօլոս Արքե-
պիսկոպոս .
5. Կարնոյ վիճակաւոր Գրիգորիս Արքե-
պիսկոպոս :

Զի ահա ըստ հրամանի Սինօդի ին Ա.Աթո-
ռոյ Էլմիածնի, գրեցաք զպատասխանին եւ
սոյն խնդրագրով առաքեմք առ Զերգ Պայ-
ծառափայլութիւն, զի ազգասիրական ոգուով
ոզրուեմիք ընդունիլ զաղաչան բոլոր Հայ
հպատակաց Օսմանեան Տէրութեան, եւ փո-
խանակ ամենեցունց յանձնեմք Զերգ կամա-
ցն, զի ի ժամանակի ընտրութեան Կաթողի-
կոսի, կամ հրամանագրով Զերգ ազգապե-
տութեան, եւ կամ ի գիմաց Զերգ զոմի առա-
քելով առ Ա. Աթոռոն յայտնել զկամ Զերգ
պայծառափայլութիւն, մինև ի սոյն հաջիցն
ո՛ոք եւ իցէ հանձլի . քանզի ընտրեալն ի
Զէնջ ընդունելի է մեզ ամենեցունց, վասն
զի չունիմք առաքել զոք ի կողմանէ մերժէ,
ոչ հոգեւորական եւ ոչ մարմնաւորական,
ամենայն կերպին յանձնեալ եմք առ Զերգ
Պայծառափայլութիւն :

Ողջ ըր ի պարծանս եւ ի պայծառու-
թիւն Ազգիս :

Անդամք	Ազգային Հոգեւոր ժողովոյ (Կնիք)
Անդամք	Ազգային Գերագոյն ժողովոյ (Կնիք)

ի կ. Պօլիս Պատրիարքարան Հայոց
2 Ապրիլ 1858

Մատթէոս Կաթողիկոս վախճանե-
ցաւ անցեալ տարի (1865) Օգոստոս
ամսոյն 22ին, Երեք ամիս ետքը՝ Նո-
յեմբեր 4) ին՝ կ. Պօլոյ Ազգ. Պատրի-
արքարանը պաշտօնական գիրեր կու-

գան (1) Ս. Էջմիածնի Սինօդէն, որ վըշտայի Վեհափառին ցաւալի վախճանը ծանուցանելէն ետև, կը հրաւիրէ Կ. Պօլսոյ Հայոց Պատրիարքը Հանգերձ Կրօնական Ժողովով մէկ եկեղեցական պատրամաւոր ընտրել, և Քաղաքական ժողովին ալ կը պատրափառիրէ մէկ աշխարհական պատգամաւոր ընտրել, և գաւառաբնակ ազգայնոց իմաց տալով՝ առաջնորդական Թեմերէ երկերկու պատգամաւոր ընտրել տալ, որպէս զի կըսէ, բոլոր Հայաստանեալց պատգամաւորները առաջիկայ Սեպտեմբեր 15-17ին Ս. Էջմիածնի գումարուելով, ընտրեն զեաթողիկոսն ամենայն Հայոց համաձայն կարգաց և օրինաց Հայաստանեալց Լուսաւորչական Ս. Եկեղեցւոյ։

Ա. Հաւասրիկ Սինօդին նամակներուն բուն խօսքը։

«Փոյթ ունել ընտրել ի միջոյ եկեղեցականաց Հայոց քաղաքիդ մեծի զամբ պատգամաւոր, զոր և առաքել ց15 Սեպտեմբեր 1866 ամի յԱթոռս Ս. Էջմիածնի, առ ի սամանակցիլ ընտրութեան նորոյ կաթողիկոսի, որ ունի լինել ի մայր տաճարի նորին, ճիշդ պահպանութեամբ ամենայն ծիսից եւ սովորութեանց կարգեցւոց առ այլ կանոնոք եկեղեցւոյ մերոյ։»

Եւ հետեւ ալը։

«Ի զալ ժամանել բոլորից պատգամաւորաց եկեղեցականաց և աշխարհականաց, և կամ յետ ստանալոյ յամենայից ի նոցունց զգբաւոր պատաս-

(1) Նամակները Սեպտեմբեր 11-ին գըրուած են, բայց նոյեմբեր 19 ին հասած են Պատրիարքարք։

խանիս, ունի կայանալ ընտրութիւնն անմիջապէս ի 17 Սեպտեմբեր ի Յաճարի Ս. Էջմիածնի՝ ըստ նախասահման կարգին համաձայն ըստ ամենայնի ծիսից եւ աւանդութեանց եկեղեցւոյ մերոյ։»

Այս վաւերական տեղեկութիւններէն յայտնի կը տեսնուի որ Ս. Էջմիածնի Ռուսաց կայսրութեան երկիր ըլլալէն ի վեր՝ երեք անգամ կաթողիկոսի ընտրութիւն եղած է, և թէպէտ Ս. Էջմիածնի Միաբանութիւնն ակամայ Պալաֆէնեայի տրամադրութեանց համեմատ վարուելու պարտաւորուած է միշտ, բայց և անպէս Ներսէսի և Մատթէոսի ընտրութիւնն ըստ այնց չէ կատարուած։ յասօր ալ Ս. Էջմիածնի Միաբանութիւնը նոյն կանոնաց համեմատ վարուելու պարուարել է, թէ և իւր պաշտօնական նամակը Պալաֆէնեայի իշխատակութիւն չըներ, այլ, ըստ ամենայնի համաձայն ծիսից եւ աւանդութեանց մերս եկեղեցւոյ վարութիւն կ'առաջարիէ։»

Տեսնենք ուրեմն ո՞րն է մեր եկեղեցւոյ ընդհանուր կանոնը կամ աւագական առվորութիւնը կաթողիկոսական ընտրութեան մասին։

Ազգային եկեղեցական նորիագետութեան և ընդհանրապէս եկեղեցական ամեն տեսակ բարեկարգութեան վերաբերեալ կանոնաց և աշխաճանադրութեանց հետ հարկաւ կաթողիկոսական ընտրութեան վրա ալ մասնաւոր կանոնագրութիւն ունեցած է ի նախնեաց, ի Հայրապետաց և յՇնդհանրական ժողովոց սահմանեալ բայց ազգային թանկապին հնութեանց մեծ մասին կորստեանը հետ՝ Ազգը սոյն կանոնագրութեան ալ կորուսոք ողբոյուժքաղութեան մէջ է այսօր։ անպէս որ՝ կաթողիկոսական ընտրութեան վրայ

մեր եկեղեցւոյ օրէնքն և մեր նախնեաց կարգադրութիւնները գոնին ուզողը՝ կը պարտաւորի ազգային պատմութեան հասուկոտոր մեացորդացը դիմել, և անոնց ծաղկաբազովը բաւականանալ.

Կաթողիկոսական Յանձնաժողովս սոյն կէտին վրայ Ազգային մատենագրութեանց հետազոտութիւն ընելով, բոլոր պատմական անցից ընդհանուր տեսութեամբ սա՛ Եղբացութեան հասաւ թէ,

Հայաստանեաց եկեղեցւոյ մէջ,

Ազգային եկեղեցական նուիրապետութեան գլուխ, Ազգին Հոգեւոր Տէրն ու Հոգիւը, մէկ բառով Ազգին ընդհանրական Հայրապետը, ազգովին կընտրուի, այսինքն համայն Ազգէն և միայն Ազգէն.

Ազգային պատմութիւնը կը ցուցնէ որ Ազգին ամեն կարգի և ամեն աստիճանի անձինք Լուսաւորչական եկեղեցւոյ անդամ ըլլալու իրաւամբ՝ Կաթողիկոսական ընտրութեանց մասնակից եղած են: Եկեղեցական կարգէն Եպիսկոպոսունք և Քահանայք, Սարկաւագք և Դպիրք ամբողջ քաղաքային վիճակի մէջ ալ թագաւոր, նախարար, իշխան, սոսկական, աղքատ, հարուստ, մեծ և փոքր, ամեն կարգի ազգայինք իրաւունք ունեցած են ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան մէջ: Այս իրաւունց արդեւք ըլլալու միակ պարագայ՝ Եկեղեցւոյ փարախէն դուրս գտնուին եղած է: Այս որ եկեղեցւոյ մէջ է և չէ մերժուած և հասակի կամ ընկերական վիճակի նկատմամբ քաղաքականապէս անբաւական չէ, Եկեղեցւոյ Դիխոն՝ Հասարակաց Հօր ընտրութեան մասնակցելու իրաւունք կը վայելէ: Պատմութիւնը կը ցուցնէ նաև որ մեր ազգին մէջ Կաթողիկոսական ընտրութեան մասին

երբէք օտարի միջամտութիւն մոռագիւր ընդունուած չէ, և բնաւ տեղ մը ազգային կաթողիկոսի ընտրութեան վաւերացում յիշատակուած չիկայ. կերեւի որ մեր նախնիք այս պարագային և ո՛չ ևսկ գաղափարն ունեցած են:

Մեր ազգին մէջ ազգային եկեղեցականք և քաղաքայինք մի և նոյն եկեղեցւոյ անդամ, և ՚ի Քրիստոս Յիսուս եղայրը ճանշելով զիրեւար ազգային Հայրապետին ընտրութեան մէջ, վիճակի խարողութեան սկզբունք երբէք ընդունած չէն: Ամեն կարգի անձինք սոյն ընտրութեան մասնակցեր են, ո՛չ խառնի խուռան անշուշո, այլ իւրաքանչիւրին իւր ձեռնհասութեան սահմանին մէջ շաբժելով, բայց ամենն ալ գործելով: այնպէս որ, Կաթողիկոսունք ընտրութիւն մէջո քրիստոնէտական արեւելեան և նախնական պարզ և մաքրու կանոններով: Եկեղեցականք ընտրութեան գործողութիւնները կանխաւ օրինաւորութեան շաղին մէջ ուղղելով իրենց պաշտօնք կատարած են, նուիրապետութեան այն գերագոյն աստիճանին՝ ամենայն Հայոց Կաթողիկոսութեան պաշտօնին արժանաւորագոյն անձինքները ցոյց տալիվ ժողովրդեան, որով նոյն պաշտօնին արժանաւորութեան հասնելու արդեւք ունեցողներն ինքնին յախոնուելով, Ազգայնոց ընտրութիւնը ճանաչողութեամբ կատարուելու արամագրութեան մէջ գտնուեր է: Քաղաքայինք հանդերձ Եկեղեցականօք ի մի վայր գումարուելով՝ Եկեղեցականաց ցոյց տուած անձանց մէջէն ազգին Հայրապետն ընտրեր են, երբեմն պարզապէս միաձայն աղաղակի բառնալով, երբեմն ատենական կարգօք կանոնոք վարուելով: և երբ ընտրութիւնը կատարուեր է, ալ բնաւ մէկուն

գաւերացմանը սպասելու հարկ և օրէնք ըլլայով՝ ընտրեալը յլթռու Հայրապետութեան բազմեր ու կաթողիկոսական մատանին ու քոյն ընդունելով Հայրապետութեան օծումը առեր է.

Այս է ահա պատմութեան մեացորդաց մեզ սովորեցուցածը՝ իրքն հիմնական տրամադրութիւնը կաթողիկոսական ընտրութեան կանոնաց ասոնց համեմատ կատարուեր են կաթողիկոսաց մեծ մասին ընտրութիւնը.

Թէպէտ և եղեր են կաթողիկոսներ՝ որ իրենց յաջորդներն իրենք ընտրեր են. մեր թագաւորներն ալ ընտրեր են շատ անդամ զկաթողիկոսներ, ինչպէս նաև Նախարարք, Եպիսկոպոսոնք միանակ կամ ժողովրդեան հետ մէկտեղ. երբեմն նաև սոսկ ժողովուրդն աղաղակաւ ընտրեր է զկաթողիկոս, և վերջին ժամանակները կաթողիկոսական գ. ահճին մերձակայ եկեղեցականք միայն. շատ անդամ Ս. Էջմիածնի Միաբանութիւնը, երբեմն ալ է. Պոլսոյ Պատրիարքները. բայց ասոնց ամենն ալ ընդհանուր կանոնի զարտուղութիւններ եղած են, և ազգին քաղաքական դժուարութեանց և

տառապանաց ժամանակ՝ կամ անպայման վստահութեան և կամ անիրաւ բռնաւորութեան արդիւնք եղած են, Ազգին առաջին Հայրապետ և Լուսաւորիչն հոգւոց մեծն Քրիստոյ Աստուածային յայտնութեամբ ընտրուեր է՝ Հայկազն թագաւորին նախարարաց և ժողովրդականաց ամենուն կամօք և խրնդրանօք. Բայց Լուսաւորիչ ինքն որոշեր է իր յաջորդն, և այսպէս պէտք էր ըլլալ, վասն զի ազգը նոր լուսաւորուած ըլլայով Քրիստոնէական հաւատոյ լուսովը, կատարեալ և անպայման վստահութիւն ունէր իւր Լուսաւորիչն՝ ինչպէս

նաև անոր յաջորդին վրայ, որով մըտադիր և իրաւամբ ձգած է անոր յաջորդ Հայրապետին ընտրութեան իրաւունքը որ իւրն էր, և անոր ընտրելովը ինք ընտրած կը համարուէր.

Թագաւորներն ալ ընտրեր են զկաթողիկոսներ, ոչ միայն ազգայինք, այլ և օտար իշխաններ, մասնաւորապէս Պարսից թագաւորներն և Շահարմէն կոչուած Հադարացի բռնաւորներն, որ շատ անգամ մերայնոց ձեռօք անուզգակի կերպով ուզածնին կը բարձրացնէին կաթողիկոսական Աթոռու. Բայց ասոնք բռնաւորութեան արդիւնք են և ոչ այլինչ. Ազգն այսպիսի պարագայից մէջ իւր գոտնուած վիճակին համեմատ վարուելով, կամ լռելեայն ընդուներ է նորընտիր կաթողիկոսը՝ եթէ արժանաւոր գտեր է զայն իւր կոչման, և կամ ինք թագաւորին կամ բռնակալին գէմ բռոզք բառնալու կարողութիւն չէ ունեցեր. Բայց երբեմն նաև ասոր հակառակ բողոք և աղաղակ բարձեր է, մերժեր է ան բռնաւորական կաթողիկոսն և ուրիշ մը ընտրեր ու կաթողիկոսացուցեր է անոր տեղ.

Եկեղեցականք ալ ընտրեր են շատ անգամ զկաթողիկոս, և երբեմն միայն եկեղեցականք, առանց քաղաքալին անձանց մասնակցութեան. Բայց ե՞րբ, Ազգին ցիր և ցան նուանեալ և գերեալ տառապելի ժամանակներուն մէջ. այսպէս որ, եթէ քաղաքայինք ուզէին ալ թերես պիտի չկարաղանարին մասնակցութեան իրաւունքին ի գործ դնել, մերժ առ աշի բռնակալաց, և մերժ առ ժամանակակիցութեան նանապարհաց և իմ վայր գումարելոյ:

Բայց ժողովուրդն ալ այսպիսի չափազանցութեանց մէջ գտնուեր է եր-

բեմն։ Երբ Սուրբն՝ Ներսէս Շնորհալի վախճաներ է, անոր եղօրորդին՝ Գրիգոր Տղայ՝ յուղարկաւորութեան հանգիսին գոնով, ժողովուրդն անոր շնորհազարդ վեհ կերպարանքին ու իմաստալից բանիցն զմալելով՝ միաբերան աղայակ բարձեր ու զնա ինքն Գրիգոր Կաթողիկոս ինդդրեր է, և ըստ այնմ ինդանաց՝ որ առաւել սովորման կերպարանք ունի քան թէ ընտրութեան, Երանելին ՚ի գահ Կաթողիկոսութեան համբարձեր է հաճութեամբ և օծմամբ Եպիսկոպոսաց։

Առնց ամենն ալ եղեր կատարուեր են, բայց՝ ինչպէս որ վերն ըսկնը՝ իր բաւ զարտուղութիւն ընդհանուր կանոնաց, որով Ազգն ի սկզբանէ անտի իւր Հայրապետին ընտրութիւնն ինք ընել կարգադրեր է միայնակ և բովանձակ, այսինքն ազգային ամեն կարգի և աստիճանի արժանաւոր ա ձանց ձեռօք, և միայն անոնց ձեռօք։ Սուարն երբէք իրաւամբ ձեռօք ձգած է անոր մէջ, Բայց միթէ կարկառած ալ չէ. — այո՞։ Սուրբն Գրիգոր Պահաւունիին՝ Շնորհալոյն եղօրը՝ Կաթողիկոսութեան ժամանակ, թուղանդիոյ կայսերութեան և Յունական եկեղեցւոյ պատրիարքութեան կողմէն առաջարկութիւն կըլլայ մեր Հայրենի եկեղեցին Յունականին հետ միաւորելու, և այս նպաստակաւ կայսեր և Հայութաբարքին կողմէն պատգամաւորութիւն մը կը ներկայանայ Հայրազանց Կաթողիկոսին՝ ինն գլուխ առաջարկութիւն բերելով Յունական եկեղեցւոյ կողմէն որոնց իններդն է. «Զի ընդունիցին Հայր զառաջարկութիւն Կաթողիկոսին՝ միայն ի Թագավորէն Հռուոնց»։

Առ այս Հայրապետոն Հայոց հանգերձ Եպիսկոպոսօք պատասխանի պատրաստեց արագէս. «Վասն իններօրդին՝ աղաւին

Հայր Թոյլ տալ իւրեանց ընտրութեամբ կացուցանել Կաթողիկոս, զի ընդի իշխանութեամբ զանազան ազդաց գործ մեր, ասեն, գծուարին է ընտրութեամբ կայսերն դնել կաթողիկոս։ Եւ որպէս զի այս իննդրական պատասխանին իւր նշանակութեան ծանրութիւնը ըլ կորսնցունէ, յաւելուն առ այս թէ զայդուն Անտիքայ՝ եթէ հնար է՝ և զթէմս նոր կայլից Կաթողիկոսն Հայոց. և յորժամ այս լիցի, ընտրութիւն կաթողիկոսին կախեցից զնաւանութեանէ կայսերն։ Յունաց կայսրն ու տիեզերեկան պատրքը ետ կեցան սոյն իննդիրը կըկներէ, և ինն առաջարկութիւններէն միայն երկութովը բաւականանալ որոշեցին։

Միթէ յարտնի չերեւի՞ր ալս պատմութեանէն որ մեր Եկեղեցին Հայրապետական Ըստրութեան համար չի կրնար եղեր լոդունիլ օտարի միջամտութիւն, թէկ օտարն ըլլայ Սունական կայսր մը, և իւր միջամտութիւնը Յունական եկեղեցւոյ գլուխ տիեզերական Պատրիարքի մը համահաճութեամբը զօրութիւն ստացած ըլլայ. Ի՞նչ գժուարութիւն կար մեր նախնեաց ընդունիլ Բիւզանդիոյ կայսեր առաջարկութիւնն, որ մեր ազգայոց մէկ մասին վրայ տիբող իշխանն ըլլալէ զատ, Ա. Եկեղեցւոյ հարազատիրանամունք թագավորներէն էր, և Կ. Պօլսոյ Պատրիարքն ալ անոր կը համաձայնէր. և եթէ մերայինք ընդունէին սոյն առաջարկութիւնը, քաղաքականապէս Ազգին մեծ ծառայութիւն ըրած չէ՞ն համարաւեր, Բիւզանդիոյ հզօր կայսեր հաւատակցութեան շնորհիւ՝ անդ մասնաւոր պաշտպանութիւնը գրաւելու հարկ և կարեւորութիւն ըլ կա՞ր արգեօք նոյն ժամանակիներն, որ մեր Ազգին երկրորդ հարապետութեան տունը

կործանած, Ազգայինք մեծ մասամբ մեծին Հ պատահանի վրայ բռնացող հեթանոսաց ձեռքը մատնեալ, և Ասիոյ Արքամբութեան կողմը՝ Ծուրինեանց փոքրիկ և տակաւին խիստ տկար տէրութենէն զատ Ազգային իշխանութեան ոչինչ նեցուկ չէր մեացած. Այս, կարօտութիւն կար, և ոչ միայն կարութիւն, այլ երկիւղ ալ կար, որ եթէ մերոնք թունական առաջարկութիւնները մերժէին, թերեւս Յունաց կայսրութիւնն առիթ առնլով՝ Հայաստանի մեացորդաց և մասնաւորապէս Կիլիկիոյ փոքրիկ բայց անկախի իշխանութեան վրայ յարձակում ընէր, և ազգին վերջին յոյն ու միակ միխթարութիւնն ալ կորնչէր յաւիտեան. Բայց մեր նախնիք այս առարկութեանց և դիտողութեանց ոչ մէկուն ունին մատուցին, այլ Հայրենական եկեղեցւոյ օրինաց նախանձախնդրութեամբ գոտեւորեալ՝ համարձակ պատասխանեցին կայսեր, և խնդրոյ ձեւով անոր հրամանը մերժեցին:

Կաթողիկոսական ընտրութեան վերաբերեալ սոյն ընդհանուր սկզբունքն զատ՝ պատմութիւնն անոր մէկ քանի տրամադրութիւնները կը յայտնէ, որով կը տեսնենք թէ մեր նախնիք Արշակունեաց թագաւորութեան վերնալէն ետքը, տեսնելով տարազգի բռնաւորաց ազգեցութեամբ մէկ քանի փառամոլ կաթողիկոսութեանց մէկ քանի փառամոլ եկեղեցականաց կաթողիկոսութեան համեմն, և երբեմ նաեւ մէկ քանիին մէկէն զանազան տեղուանք նոյն բարձր աստիճանին ընտրուիլն, այնպէս որ մի և նոյն ժամանակ մինչև հինգ վեց կաթողիկոս երեւան եւած են ազգին մէջ, Գրիգոր Պահլաւունի օրինաւոր կաթողիկոսին նախագահութեամբ եկեղեցական Սինօդը ըրեր են և օրէնք դրեր են

«Զի առանց հաւանութեան չորից ամռոց եպիսկոպոսաց ո՛չ ոք նստցի կաթողիկոս, որք են եպիսկոպոսն Բյնոյ, Հաղբատայ, Եւստաթէու որ ի Սիւնիս, և Թագէոսի վանաց որ յԱրտաղ», բայց այս օրէնքը շատոնց անգործադրելի եղած է, նոյն իսկ յիշեալ չորս Եպիսկոպոսական Աթոռուոց պակասելով:

Բաց յայսմանէ, Միսիթար կաթողիկոսին՝ ի սկզբն չորեքտասաներորդ դարու Հռովմդրած թուղթին մէջ յիշատակութիւն կը գտնուի Ազգային կաթողիկոսաց ընտրութեան եղանակին վրայ այսպէս.

«Փողոցին հրամանաւ Արքայի Արքեպիսկոպունք, Եպիսկոպոսունք . . . իւրաքանչիւր ոք ի նոցանէ տալ զանուն միոյ ուղուք յԵպիսկոպոսաց կամ ի փարպապետաց . . . և զանուանմն դրով տան թագաւորին ընդ կնքով իւրեանց, և եթէ բազումք իցեն վիճակեալին, հրամայէ թագաւորն զի միաբանեցին ի վերայ երկուց կամ երից, և ապա թագաւորն հանգերծ ծողովով իւրով ընտրէ յերից ի նոցանէ զմին զոր կամի, և յաւուր օծութեան անդ՝ թագաւորն ինքնին ծունը կրնեալ դնէ զմատանին ի ձեռս նորա համբուրելով զայ նորին, և դառնայ ի տեղի իւր, և յայնժամ առնուն զնա առաջնորդք. և օծանեն ըստ օրինի կաթողիկոսութեան».

Ահա այս տրամադրութիւններն ալ կ'ապացուցանեն որ Ազգն ինք կընտրէ զիւր կաթողիկոսն իւր կրօնական և քաղաքային սասահնանաւորաց ձեռօք, և օտարի ազգեցութեան առաջին առնուն համար ամեն պէտք եղած միջոց ի գործ դրած է.

Արդ՝ կաթողիկոսական Յանձնաժողովս՝ Ամենայն Հայոց կաթողիկոսու-

թեան արդի ցաւալի կացութիւնն և ընտրութեան ներկայ եղանակին հակառակ մեր նախնական օրինաց տրամադրութիւնները տեսնելով, իւր պաշտաման Ա. և Բ. կէտերուն կատարմանը համար բաւական կը համարի, յայտարարութիւն ընել առ Պատկառելի Փողպահ, թէ Կարողիկոսական Արքունին արդի միջակն եւ Կարողիկոսական պետքանի արդի առնանազուրքին նրանական ուղղութեան կը կարոտի, ևս պիտի և ամենայն ինչ մեր Եկեղեցոյ նախնական օրինացն ու աւանդութեանց վերածել :

Այս յայտարարութիւնն ընելէ եռեւ՝ Յանձնաժողովուն իւր պաշտաման երրորդ կէտին կանցնի, այն է Տաճկաստանի Հայոց կաթողիկոսական ընտրութեան մասնակցելու եղանակն :

ՄԱՍՆ Դ.

Յանձնաժողովս նկատելով որ Կաթողիկոսական ընտրութեան մասին ընդհանուր և որոշ օրէնք մը չըկայ՝ որուն համեմատ կարենան վարուիլ զանազան երկիրներու մէջ գտնուած ազգայինք, և Պալաժէնեալի կանոնն ալ՝ որչափ և անընդունելի է՝ բայց և այնպէս նոյն իսկ Ս. էջմիածնայ մէջ ճշգիւ չէ կըցած գործադրիլ նախորդ կաթողիկոսաց ընտրութեան ժամանակ, ուստի խորհեցաւ Տաճկաստանի Հայոց մասնակցութեան այնպիսի եղանակ մը առաջարկել, որ թէ՛ ուրիշ տեղերու ազգայնոց մասնակցութեան եղանակին փոքր ի շատէ յարմարելով գիւրութեամբ գործադրելի ըլլայ, և թէ՛ մեր եկեղեցւոյ կանոնաց, ազգային սովորութեանց և իրաւաց հնար եղածին չափ համաձայնի :

Այս նկատմամբ, Յանձնաժողովս հետեւեալ կերպիւ կը ծրագրէ Տաճկաստանի Հայոց մասնակցութեան եղանակն :

Ա. — Ս. էջմիածնի կաթողիկոսն ամենայն Հայոց ընդհանուր Հայրապետոն և Հոգեւոր Տէ՛ը ըլլալով, իւր ընտրութիւնն ազգովին կըլլայ:

Բ. — Ս. էջմիածնին, Հայաստանեայց Մալր եկեղեցին, Աստուածորդոյն հրաշալի ճարտարապետութեամբ Ս. Լուսաւորչի ձեռօք շինուած, անոր հայրապետական Աթոռուն և համօրէն Հայկացանց համար, ամենայն Հայոց կաթողիկոսական դահը միշտ հոն կը մեայ, և հետեւաբար կաթողիկոսին վերջնական ընտրութիւնն ալ հոն կը կատարուի:

Գ. — Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրութեան Տաճկաստանի Հայոց մասնակցութեան համար, նախ և առաջ Ա. Պօլոսոյ Եկեղեցականք՝ Վիճակային Ժառագով գումարուելով՝ կաթողիկոսական ընտրելեաց հանդամանքը կորոշեն, այսինքն՝ Աղքին մէջ գտնուած բարձրաստիճան եկեղեցականներէն միայն զանոնք, որ կաթողիկոսական աստիճանին արժանանալու արգելք մը չունին, կը զատեն, և անոնց ցուցակը մաղովոյ անդամոց սոսորագրութեամբ կը շաւերացնեն :

Դ. — Սոյն ցուցակը՝ Տաճկաստանի Հայոց ընդհանուրութիւնն օրինաւորապէս ներկայացնող Աղքային երեսփոխանական ընդհանուր ժողովոյ կը ներկայացնուի և որ անոր մէջէն՝ և միայն անոր մէջէն՝ գաղտնի քուէարկութեամբ երեք ընտրելի կորոշէ, և թէ՛ անոնցմէ մէկը քուէ իցացակալ առաջարձակ տառաւելութիւն ըլլայ, երեք բացարձակ տառաւելութիւն ըլլայ, երեք անդամունք գուէարկութիւն կըլլայ երեք առաւելագոյն քուէ ստա-

ցողաց վրայ, և սոյն երեք ընտրելիք ի-
բենց ստացած քուէից շատութեան կար-
գաւ ցուցակի մը մէջ կարձանագրին:

Ե. — Տաճկաստանի Հայոց Առաջնոր-
դութիւնները՝ Սսոյ և Աղթամարայ Կա-
թողիկոսութեանց սահմաններուն մէջ
գտնուող Վիճակներուն հետ 65 ըլլալով՝
Ընդհանուր Ժողովոյ կոզմէն ընտրուած
երեք ընտրելեաց ամեն մէկը 130 քուէի
արժէք կունենան, այսու իրաւամբ որ
քոլոր Տաճկաստանի Հայոց թէ՛ եկեղե-
ցական և թէ՛ աշխարհական ընտրողաց
ամենուն ներկայացուցիչ Աղդային Կեդ-
րոնական Ընդհանուր Ժողովով ընտրու-
ած են:

Զ. — Տաճկաստանի Հայոց Երեսփո-
խանական Ընդհանուր Ժողովը երկու
պատգամաւոր կ'ընտրէ, մին եկեղեցա-
կան և միւսն աշխարհական, որք Ս. Էջ-
միածին կերթան, և Տաճկաստանի երեք
ընտրելեաց անուններն և անոնց ամեն
մէկուն 130 քուէի արժէքը ունենալը
յայուղով Ընդհանուր Ժողովոյ պաշտօնա-
կան գիրը Սինօդին և Ընդհանուր Ժողովին
ներկայացնելէ ետեւ, Ս. Էջմիածնի տա-
ճարին մէջ երկրորդ անգամ կատար-
ուելիք քուէարկութեան ժամանակ իւ-
րաքանչիւր պատգամաւոր՝ իրեն յանձ-
նուած 65 ձայնի արժէքով քուէնին կու-
տան՝ միայն ա՛յն բարձրաստիճանի եկե-
ղեցանին՝ որ Տաճկաստանի Ընդհանուր
Ժողովին մէջ քուէից բացարձակ առա-
ւելութիւն ստացած է:

Է. — Ս. Էջմիածնի տաճարին մէջ
ներկայացեալ համազգային պատգամա-
ւորներուն ըրած քուէարկութեան ար-
գիւնքը յայսուուելէն ետեւ, ամենին ա-
ւելիք քուէ ստացող եպիսկոպոսն օրինա-
ւորապէս 8էրն է Հայաստանեալց Եկե-
ղեցւոյ և Կաթողիկոս Ամենան Հայոց
ափոելոց ընդ ամենայն տիեզերա:

Յանձնաժողովս աներկմիտ է թէ
այսպէս Համազգական օրինաւոր ընտ-
րութեամբ որոշուած Կաթողիկոսը հա-
ճելի կըլլայ նաև ամենայն Ռուսաց Վեհա-
կայսեր, որ մեր Աղդային Եկեղեցւոյ
Մայր Աթոռուն՝ Ս. Էջմիածնի՝ Երգիրին տէր
և մեր Աղդայինոց մէկ մասին տիբող իշ-
խանն ըլլալու իրաւամբ՝ ամենայն Հայոց
Կաթողիկոսին ազգովին ընտրութեանց
իւր բարձր հաճութիւնը շնորհած է միշտ
և թէ՛ Կարբեցի Յովհաննէս Կաթողիկո-
սին և թէ՛ Ներսէս Կաթողիկոսի ընտրու-
թեան ժամանակ՝ մեր Եկեղեցւոյ ինք-
նագոյութեան նկատմամբ ցոյց տուած
Քրիստոնէավայել ու մարդասէր ընթաց-
քովն իրաւունք կուտայ Յանձնաժողովին
հաւատալ որ այս անգամ ալ մի և նոյն
շնորհէն չը զրկուիր Հայոց Աղդը:

Ամենախոնարհ անձնուէրք

ԱՆԴՐԱՄԱԳ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ

ՏԱՐԱՆԱԺՈՐՎՈՒՑ

Արիստակէս Եպիսկոպոս

Ներսէս Եպիսկոպոս (Ատենապէտ)

Յովհաննէս Վարդապէտ Սէրեան

Աղաբէկան Սարգիս

Ասլաննէսն Ս Անդիսն

Խորիւննան Կարապէտ (Ատենապէտիր)

Մարկոսնէսն Գրիգոր

Ղալաթիա

Առաջնորդարան Ս. Լուսաւորիչ
Եկեղեցւոյ.

29 Ապրիլ 1866

Եւս ընթերցման սյն տեղեկագրի, մէջ
քառորդ հանգիստ կը տրուի Երեսփոխանաց
եւ ապա Ատեանն վերստին բացուելով, Ա-
մենապէտ Պէյը խոսք կառնու:

ԱՏԵՆԱԳՐԸ — Սոյն տեղեկագիրը երեք գլխաւոր մաս ունի : Ա. Կաթողիկոսական վիճակի քննութիւն . Բ. Ընտրութեան օրէնք . Եւ Գ. Ցանկաստանի Հայոց մասնակցութեան եղանակ :

Արդ , Առաջին մասին զրոյ ո՞վ որ գիտողութիւն ունի , թող ընէ :

ԱՏԵՆԱՅ Ն. Պէս — Կուղեմ գիտնալթէ Պարագենիան Ռուսաստանի մէջ տիրող օրէնք է թէ ոչ :

ԱԱԱԱՆԵԱՆ Ս. Պէս — Մինօդէն եկած նամակներուն մէջ թէեւ Պալածենեայի անուն չիկայ , առայն և Ըստ ծիստ եւ օրինաց Եկեղեցոյ ըստով Պալածենեան կը հասկընայ : Ասկէ զատ Զեր Ցանձնաժողովը արժանահաւատաւ անձանց դիմելով Անձանտեցաւ որ Պալածենեան տիրող օրէնք է , թէեւ անոր քանի մը կէտերը անգրծադպրելի մնացած են եւ Ռուսաց Տէրութիւնն ալ աշը դոցած է , ինչպէս որ մեր Սահմանադրութեան մէջ ալ կային կէտեր որք անգրծադպրելի կը մնային , մնաւանդ մեր ձեռքը գիր ալ կայ արժանահաւատ կրօնականի մը կողմէն գրուած :

ՄԱՐԿՈՍԱՆ Գ. ԷՆ. — Մինօդին մէջ պրօկուրօրի ներկայութիւնը , ընտրութեան համար վիճակներչն մէկ մէկ աշխարհական եւ մէկ Եկեղեցական պատգամաւոր խնդրութիւն , Այլազովսկի Վարդապետին , տառաց կաթողիկոսի հաւանութեան Պետարապիոյ Առաջնորդ ընտրութիւն եւ այլն , առանք բարձրն ալ Պալածեայի ուժով եղած կարդապրութիւններ են եւ ապացոյց անոր տիրող օրէնք ըլլալուն : Զեր Ցանձնաժողովը իսութ առած է ազդիւրները չը յայսելով , առակայն Եկեղեցական մը որդէ տեղեկութիւն առած ենք եւ ինքն ալ ներկայ է աստ , եթէ հաւանութիւն տայ , առ մեզ ուղղած նամակը կրնանք կարդալ ժողովիդ առջեւ :

Երեսնորդաներք ունենք կը խնդրեն

որ ակնարկեալ սոյն նամակը կարդացուի յատենի ժողովոյ :

ԽՈՐԵՆ ՎԱՐԴ. ԳԱԼՅԱՅԵՍԱՆ — Կասկած կայ թէ Պարագենեան տիրող օրէնք է թէ ոչ : Բաւական ժամանակի Ռուսաստան ըլլանուելուն կրնամ այս մասին գաղափար մը տալ :

Պալածենեան Ռուսաստանի Հայոց համար օրինաց զօրութիւն ունի , եւ երբ Ցանձնաժողովը իմ կարծիքս խնդրեց , ես ալ դրով յայտնեցի : Եթէ Ժողովը կուզէ , թող այդ նամակը կարդացուի :

ԱԱԱԱՆԵԱՆ Մտեմիան Պէյը կը կարդայ այդ նամակը :

ԱՏԵՆԱԳՐԸ — Բւրեմն տարակոյս չի մնաց որ Պալածենեան տիրող օրէնք է :

Ուրեմն տեղեկագրին Առաջին մասը քուէի կը դնեմ :

Տեղեկագրին առաջին մասը քուէի կը դրուի եւ կընդունուի նոյնութեամբ :

ԱՏԵՆԱԳՐԸ — Տեղեկագրին Երկրորդ մասը քուէի կը դնեմ :

Տեղեկագրին Երկրորդ մասն ալ քուի կը դրուի եւ կընդունուի նոյնութեամբ :

Ապա Ատենապետ Պէյը Տեղեկագրի Երերորդ մասը , այսինքն ընտրութեան եղանակը յօդուած առ յօդուած քուէի դրուելով ; նոյնութեամբ կընդունուի :

Երեքը Ատենապետ Պէյը Երեք մասերը մէկն քուէի գնելով , Ժողովը ընդհանուր հաւանութեամբ տեղեկագրի կընդունուի :

1

Իսկ Սոյն եւ Աղթամարայ Կաթողիկոսաց ընտրութեան մասին Տեղեկագրի յայտ

նուծ հրահանգները նկատողութեան առնը-
ռելով ընդունուեցան :

Ուստի թէ՛ Մայր-Աթոռին Կաթողիկո-
սի ընտրութեան եւ թէ՛ միւս Կաթողիկոսաց
ընտրութեան նախապատրաստութիւնները
ըստ անդեկագրի կատարելու պաշտօնը մի
եւնոյն Յանձնաժողովին յանձնուեցաւ, անոր

անդամոց վրայ ժողովոյ Աստեհապետ Ֆէրուչ
Բարունակ Պէջն աւ աւելցնելով:

Ցեսոյ ժողովն չնորհակալութեան քուէ
առւաւ Յանձնաժողովին :
Ժողովը վերջացաւ ժամը 10 ին :
Աստեհապետի
Գրիգոր ՄԱՐԴԱԿԵԱՆ



ԱԶԳԱՑԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ԻՐ.

22 ՅՈՒՆԻԿ 1866

ԱՅԵՆԱՊԵՏ

ԲԱՐԱԿՆԱԿ ՊԵՏ ՖԷՐՈՒՀ

Ատեմը բացուեցաւ ժամը 7 ½ ին., ընդ Ատեմապետութեամբ Ֆէրուհ Բարունակ պէտի եւ ի ներկայութեան 58 նրեսփոխանաց :

Նախորդ նստի ատեմագրութիւնը կը կարդացուի որուն վրայ հետեւեալ դիտողութիւններն տեղի կունենան :

ԱՅԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — Երեսփոխանաց ներկայութեան թուոյ մասին իմ ըստած ճիշտ արձանագրուած չէ : Ես ըսի որ Բարձր Ալի Փաշան ապօրինաւոր համարեց 51 թուով որոշում ընելը, թէեւ բացարձակապէս չ'արդիեց . բայց քանի որ Սահմանադրութիւնը 71 թիւը կը պահանջէ, հետեւապէս մեր որոշումներն ալ պէտք է որ 71 Երեսփոխանով ըլլան :

ԱԵՐԱԿԱՑԻՆ ԷՅ. — Ես ալ ներկայ էի նոյն օրը Բարձր Ալի Փաշային ապօրանքը . Ընդհանուր ժողովը օրէնք չինոզ ժողով չէ, ուստի չ'կարող 71 թիւը աւրել, ըստ ո-

րում երրեմն 71 թիւը յարգած չէ եւ ապօրինաւորութեան մէջ մոտած է, Բարձր Ալի Փաշան ալ ապօրինաւոր դատած է Ընդհանուր ժողովին այս ընթացքը: Ազդին ունեցած Սահմանադրութիւնը խոչընդուներու հանդիպած ըլլալը տեսնելով Բարձր . Ալի Փաշան երկու Յանձնաժողովներ կազմեց . մէկը Խուռակ ժողով անուամբ Ազդին ընթացիկ գործերը տնօրինելու համար, եւ միւսը՝ Վերաբննիչ Յանձնաժողով՝ Սահմանադրութիւնը գործադրելի ընելու համար:

Եսու սոյն դիտողութեանց, Ատեմագրութիւնը քուէի կը դրուի եւ կընդունուի :

2

ԱՅԵՆԱՊԵՏ — Կաթողիկոսական ընտրութեան համար ըլլալիք, Նախապատրաստութեանց գործը Ընդհանուր ժողովը Յանձնաժողովի մը յանձնած էր: Ուստի խօսքը Յանձնաժողովին է :

ԱՅԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ — (Անդամ Յանձնաժողովոյն) Կաթողիկոսական խնդրոյ գործադիր Յանձնաժողովն որ կը բաղկանայ նախ

կին կաթողիկոսական Յանձնաժողովն եւ Ընդհանուր Ժողովոյ Աստենապետէն, երկու անդամ ի ժաղով գումարեցաւ ընդ Նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր:

Առաջին Ժողովին մէջ՝ Ս. Էջմիածի Սինօդին կողմէն Կաթողիկոսական Ընտրութեան համար Ազգային Պատրիարքարան ու զգեալ կրիին նամակաց առ սույսանու խմբագրուեցաւ, որով Յ-անձնաժողովը Սինօդին պատուիրած Ընտրական տրամադրութեանց տեղ՝ Աւագին Ընդհանուր Ժողովին Ազգային Եկեղեցոյ օրինաց եւ աւանձութեանց համաձյն ընթացք մը բանելիքը յայտնելէ ետեւ, կը ծանուցանէր միանգամայն թէ Ընտրական պատրաստութիւններն արդէն սկսած են, եւ միշտ ի պայմանեալ ժամանակի Թուրքիոյ Հայոց ընդհանուր թեան կողմէն Ազգային Կեդրոնական Երևափոխանութեան որոշելիք Կաթողիկոսական Ընտրելեաց անունները պիտի զիկուին ի Ս. Էջմիածին երկու պատշաճաւորաց ձեռքք. ինչպէս նաեւ Կաթողիկոսական խնդրոյ վրայ պատրաստուած տեղեկագիրը, զոր Ընդհանուր Ժողովոյ կողմէն անուանեալ Յանձնաժողով մը գրի առած է, եւ Ընդհանուր Ժողովն ալ ընդունած :

Նոյն օրը Յանձնաժողովը որոշեց նաեւ Յուլիս ամայ առաջին շաբթուան մէջ գումարել Եկեղեցական Վիճակային Ժողովը, Պոլիս գտնուող Սպիտիկոպոսներն ու Եկեղեցեաց Քարոզիչ Վարդապետներն եւ Աւագ ու Աթոռակալ Քահանայները հրաւիրելով ըստ Մահմանագրութեան. նաեւ մերժակայ վիճակներէն Տրապիզոնի, Նիկոմիդիայ, Պրուսայի, Կուտահայի, Պանացըմայի եւ Խոտոսթօյի Սպիտիկոպոս Առ աջնորդներն եւ Արմացու Վանուց Վանահայրը: Այս վերջիններուն պէտք եղած հրաւիրագրերը Յանձնաժողովը յատենի անդ պատրաստեց, եւ Տրապիզոնի ու Կուտահայնը հեռագրական թելով, եւ միւսներուն սովորական թղթատրքի միջացաւ զրկեց:

Հաստ որում սոյն Վիճակային Ժողով պի-

տի պատրաստէր Կաթողիկոսական Ընտրելեաց այն ցուցակը որ Ազգային Երեսփոխանութեան ներկայանալով, անոր մէջէն եւ միայն անոր մէջէն պիտի Ընտրուէրն Կաթողիկոսական երեք Ընտրելիք, Յանձնաժողովին հարկ համարեց այն Վիճակային Ժողովին՝ Ընդհանուր կանուն ժողովոյ իրաւունք տալու համար հրաւիրել նաեւ Կիլիկիոյ եւ Աղթամարաց Կաթողիկոսական Աթոռոց՝ եւ Ս. Երուսաղէմի Պատրիարքական Աթոռոյ Միաբանութեանց կողմէ մէկ մէկ ներկայացուցիչ:

Կիլիկիոյ Կաթողիկոսական Աթոռին համար արդէն Պատրիարքական Վարչութեան կողմէ Տեղապահ կարգեալ էր՝ ի Սիս՝ Մկրտիչ Եպիկոպոս Աղթամարաց Աթոռին համար ալ Մրրազան Պատրիարքը Տեղապահ կարգեց իդնախոսոս Եպիկոպոս՝ Վասպուրական աշխարհի: Յանձնաժողովն այս երկու Կաթողիկոսական Տեղապահ Եպիկոպոսաց հեռադրով իմաց տուաւ թէ՝ « Յանձնաժիկայ Յուլիս ամս սկիզբը Եկեղեցական մեծ ժողով պիտի գումարուի ի կ. Պոլիս՝ Ամենայն Հայոց և Կաթողիկոսի Ընտրութեան սկզբնաւորութիւնը ընելու: Սոյն Ժողովը մէջ է դիմաց և Կաթողիկոսական Աթոռոց Կիլիկիոյ եւ Աղթամար Եկեղեցական ներկայացուցիչներ և գտնուելու համար իւրաքանչիւր Տեղապահ և Աթոռոյն Միաբանութեան ներկայ անդամոց կետ խորհրդակցելով, կ. Պոլիս գլուխ նուող Եկեղեցականներէն մէկ ներկայացուցիչը որոշելու կը հրաւիրուի, եւ սոյն որոշումը հարկ է հեռագրական թելով ծառ և նուցուի Ազգային Պատրիարքարանի, որու պէս զի Եկեղեցական Ժողովին գումարու մէջն առաջ ճանչցուի իւրաքանչիւր Աթոռի և ներկայացուցիչը: Սիս՝ իր Կաթողիկոսական Տեղապահին միջոցաւ Ներկայացուցիչներ որոշեց զներսէն Սպիտիկոպոս Վարժապետներն, եւ Աղթամար՝ զՅափհաննէս Վարդապետ Սէթեան: Սոյն երկու որոշումներն Ազգային Պատրիարքանի հաջորդուեցան հեռագրալրով Եկեղեցան Ժողովին գումարումէն առաջ:

Բայ Ս. Երուսաղէմայ Պատրիարքական

Աթոռոյն գալով, Յանձնաժողովը նկատեց որ էջմիածնի Սինօդին կողմէն առ Ա. Երուսաղէմի Պատրիարքին մասնաւոր հրահրապար գացած ըլլալուն, եւ նոյն Աթոռոյ ու իր իրաւասութեան ներքեւ գտնուած Առաջնորդական վիճակներուն կողմէն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բնարութեան համար ուղղակի ի Ա. Էջմիածնի պատգամաւորներ եւ կամ քուէնամակ զրկելու պատուէր եղած ըլլալուն պատճառաւ, Ա. Երուսաղէմի Պատրիարքը կրնայ գժուարութեան մէջ իշխալ թէ որ Յանձնաժողովը առանց պէտք եղած բացարութիւնները հաջորդելու, պարզապէս հրահր կարդար աներ՝ Աթոռոյն կողմէն ներկայացուցիչ մը զրկել ի Վիճակային Եկեղեցական ժողով կ. Պօլոյ + Ռւսասի փոխանակ հեռագրի դիմելու, ինչպէս կիրիկիոյ եւ Աղթամարայ Աթոռոց համար ըրաւ, Յանձնաժողովը ու զղակի նամակ զրկեց Ա. Երուսաղէմի Պատրիարքին եւ իմացուց թէ՝ «Աղթային Ընդհանուր ժողովը՝ որ զլլզը ամբողջ կը ներկայացնէ առաջի Տէրութեան և Աղգին, եւ որ իր այս իշխանութիւնը արդէն ի ցոյց տուած է կ. Պօլոյ եւ Ա. Երուսաղէմի Պատրիարքներ ընտրութով, և ձեռք առած է Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան ինդիքսը, եւ երանայիշտառակ «Մատթէոս Հոյրապետին արժանաւոր յաշ շորդ մը ընտրելու համար, Էջմիածնի Սինօդին կողմէն ի Թուրքիա եկած ծանուց ցանկան գրերուն պատուիրած ընտրութեան և եղանակը հակառակ գտնելով թէ՝ ազգային և կեղեցւոյ կարգադրութեաց եւ աւանդութեանց, եւ թէ՝ ի Թուրքիա բնակեալ և պազանցոց քաղաքական վիճակի պահանձնած մասց, որոցից ո՞չ առաջնորդական վիճակի ներքէն եկեղեցական եւ աշխարհական անձինք պատգամաւոր ի Ա. Էջմիածնի երթարակութեան ներել, եւ ոչ թոյլ տալ Աղգաւային զին զանազան անձանց կողմէն Կաթողիկոսական սահկան ընտրութեան առթիւ Ռուսի Տէրութեան երկիրներուն հետ Թղթակցութիւնը ըլլալուն, այլ անձնուն տեղ՝ ամենցուն ներկայացուցիչ թէ՝ Եկեղեցական

«Վիճակային ժողովով եւ թէ՝ Աղգին ընդհանուր ժողովական Ընդհանուր ժողովով զաւենայն ինչ տնօրինել, եւ յանուր Թուրքիայոց ընդհանուր թեան կաթողիկոսական երեք ընտրելի ներկայացնել ի Ա. Էջմիածնի»:

Այսու ծանուցմամբ Յանձնաժողովը յանուն Աղգին հրահր կարդաց Ա. Երուսաղէմի Պատրիարքին ներկայացուցիչ որչնել իր եւ Միաբանութեան կողմէն ի կ. Պօլոյ գումարուելով Եկեղեցական ժողովին մէջ, որուիս զի Ա. Երուսաղէմի Աթոռոց Կաթողիկոսական ընտրութեան մէջ ունեցած մասնակցութեան իրաւանքը ի կերպոնի Վարչութեան Աղգին ի գործ գնելով, հարկ չիմաց հակառակ Եկեղեցւոյ օրինաց եւ քաղաքական պարագայից Թուրքիաբնակ Հայոց՝ առանձին պատգամաւորութեամբ կամ թըղթակցութեամբ ուղղակի հաջորդակցութիւն հաստատել Էջմիածնայ Սինօդի հետ, Յանձնաժողովին նաև առաջի առաջարկութեան ի գործ գնելով, կարենայ գտնուիլ կ. Պօլոյ ժողովին մէջ Յուլիս ամաց սկիզբը:

Ա. Երուսաղէմայ Պատրիարքը ընդուներ է նամակը Ժամանակին, բայց պատասխանը ոչ հեռազրով այլ սովորական թըղթատարով զրկելուն պատճառաւ, իրեն ներկայացուցիչ որոշած Արժ. Արմէօն Վարդապետոց չէ կրցեր ի գործ գնել իր պաշտօնը Եկեղեցական ժողովին մէջ. Ա. Երուսաղէմի Պատրիարքը եւ իր հետ Տնօրին ժողովը ընդուներ է Աղգաւային Ընդհանուր ժողովը որոշում ներկայացները եւ իր կողմէն ներկայացուցիչ որոշելով յայտնի ցոյց տուեր է Աղգին ընդհանուր թեան համամիտ գտնուիլը: Բայց երկընելով թէ մի գուցէ Աղգաւային Ընդհանուր ժողովը տնօրինութիւնները Ս. Էջմիածնի Սինօդին անհանուն երեւելով եւ անոնց գործադրութեան գժուարութիւններ ժամկեռ, Ս. Երուսաղէմի Աթոռոին ի հոգեւորս Սինօ-

դին հետ ունեցած յարաբերութեանց վետա
մը յառաջ գայ, Պատրիարքը այժմէն յայտ-
ներ է թէ՝ չուզգեր մասնակցիլ ապագային
ծագելիք պատասխանատուութեան այն գոր-
ծին համար որուն գործակից գտնուելու
համար թիւն կուտայ, կեղրունական Վարչու-
թեան ունեցած հեղանգութիւնը յայտնե-
լու համար :

Ասոնք եղան ահա Յանձնաժողովին ա-
ռաջին գումարման մէջ ըրած տնօրինութիւ-
ները :

Յանձնաժողովը երկրորդ անգամ գու-
մարուած օրը տեղեկացաւ թէ Վիճակային ժողովի հրաւիրուած Առաջնորդներէն միայն Պրուս-այի Առաջնորդ Գերը Դէրորդ նպակո-
պուը չի կրնար գալիքը իմացուցեր է նա-
մական, միւսներն եկեր են ի Պօլիս, եւ կի-
լիկիոյ ու Աղթամարայ Կաթողիկոսական Ա-
թուոց ներկայացուցիչներն որոշուեր են :

Յանձնաժողովը որոշեց որ Յուլիս 12,
Երեքարթի օրը Վիճակային ժողովը գու-
մարուի Մայր Եկեղեցւոյ մէջ եւ Կաթողիկո-
սական ընտրելեաց նախապատրաստական
գործուութիւնները ըն հետեւեալ կերպով :

Նախ՝ Յանձնաժողովը անդամներէն ներքէս նպակոսական Յափշանէս Վարդա-
պետ Սէթեան Ս. Պատրիարքի նախագահու-
թեամբ պատրաստեն բոլը Հայ Լուսաւոր-
չական նպիսկոպոսաց ցուցակը՝ առանց խըս-
րութեան, ուր որ կը գտնուին եւ ո՛ր Ա-
թուէս որ ճենագործուած ըլլան։ Սոյն ցու-
ցակը ներկայացուի Վիճակային ժողովին՝ որ
զայն կոտարելագործէ եմէ պահու ունի,
եւ Կաթողիկոսական աստիճանին արժանա-
ւորութեան պէտք եղած հանգամանքը որո-
շելով, յիշեալ ցուցակին մէջն գաղտնի
քուէով որուէ եօթն ընտրելիք, որոնք ունե-
նան նոյն հանգամանքը :

Ս. Պատրիարքը նոյն օրը Յանձնաժողո-
վին յայտնեց որ կի կիկոյ ու Աղթամարայ
Աթուներուն վիճակը օր աւուր վատիթարա-
նալու վրայ է, եւ ըստ վիպաւթեան Տեղա-
պահ նպիսկոպոսաց՝ եմէ ժամ առաջ սոյն

Աթուոց Գահակալներն ընտարուին, նոյն վի-
ճակաց ազգայնոց մէջ չփոթութիւն, պա-
ռակտում, մինչև անդամ կրօնափոխութեան
վլունգ կրնայ պատահիլ։ Յանձնաժողովը,
յետ խորհրդակցութեան, որոշեց որ՝ « թէ-
ւ պէտ եւ Աղթամարային Բնդհանուուր Ժողովը կի-
ւ լիկիոյ եւ Աղթամարայ Կաթողիկոսաց ընտ-
ռութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի
ընտարութեանին ետքն ըլլալ որոշելէն ետքը,
և բնաւ ո՛չ որ իրաւունք չունի փոփոխու-
թիւն ընել այ մասին, բայց Ս. Պատրի-
քարքի յայտարարութիւնը կը հարկադրէ
։ Յանձնաժողովով առաջարկել որ Եկեղեցա-
կան Վիճակային ժողովը՝ ի քնին առնու-
այն խնդիրը, եթէ պատշաճ դատէ եւ
և նախ ինքննուիք Խաչատուր եւ Նիկոլոս
ապօրինաւոր Կաթողիկոսաց վրայ իր վճի-
ւուը տալէ եաբը, յանուն նոյն Աթուոց
և Միաբանութեանց եւ փոխանարդարար եւ
միայն այս անգամմի համար երեքական ան-
գերէ ընտրելեաց ցուցակներ պատրաստէ,
և մէկը կիլիկիոյ եւ միւսը Աղթամարայ Կա-
թողիկոսութեան համար, եւ զանոնք ալ
աստրագանլու ներկայացունէ Աղթամարի Ե-
ւ ընտիրուանութեան Ընդհանուր Ժողովին։

Այս ամենայն ի գործ գրուեցաւ, եւ
Վիճակային ժողովին տեղեկացիրը ահաւա-
սիկ կը յայտնէ նոյն ժողովով եղած տնօրի-
նութիւնները :

Անէց ետքը Վիճակային ժողովին Տե-
ղեկացիրը կարգացուեցաւ։

ԱՏԵՆԱԳՐԸ — Խաչպէս որ Տեղեկա-
գրէն հասկցուեցաւ, այսօր Ժողովը երեք
Կաթողիկոսաց ընտրութեան պիտի ձեռնար-
կէ։ Առաջին՝ Էջմիածնի, երկրորդ՝ Սոյ,
եւ երրորդ՝ Աղթամարայ, որոնց համար
Վիճակային ժողովը ընտրելիներ պատրաս-
տած է,

ՍԵՐՈԿԱՑԻ ԷՅ. — Երեք Կաթողիկոսա-
կան Աթուներ կան. առաջինը Էջմիածնայ
Աթու, որուն թափուր ըլլալը գիտենք.

երկրորդ եւ երրորդ Աթոռները տարակուածիլ են։ Ուստի այսօր միայն Մայր-Աթոռութիւն Դահակալին ընտրութեամբը շատանանք եւ միւս երկու Աթոռներուն վիճակը լաւ մը քննելէ ետեւ ուրիշ ատեն պէտք եղածը անօրինենք։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Սայ եւ Աղթամարայ Աթոռներն ալ թափուր են. վասն զի վիճակային Համագումար ժողովը վճռած է որ Աղթամարայ Խաչատուր Նախակոսուր եւ Սայ Նիկոլոս Նպիսկոսոսը Կաթողիկոս չեն, եւ չեն կրնար իրեւն Կաթողիկոս ճանչցուիլ։ Այս վճիռը բաւական է եւ պէտք է հրատարակել հասարակութեան գիտութեան համար։ Ուստի նոր ընտրութեան հարկ մնացած չէ, միայն ընտրութիւնը ուրիշ ժամանակի կարելի է գգել։

ՍԵՐՎԻՏԵՆ ԷՅ. — Աղթամարայ եւ Սոյ Կաթողիկոսաց ընտրութիւնը ետքի ձգելը խոհեմութիւն է, արդէն Խաչատուրը եւ Նիկոլոսը ինքնինքնին Կաթողիկոս կանուաննն. եթէ մե՞ք ալ մեր կոզմէն երկու Կաթողիկոս ընտրենք, Կաթողիկոսները կը շատանան եւ սակէց գէշ հետեւանքներ կրնան ժագիլ։ Ուստի այսօր անմիջապէս է լիժիածնայ Կաթողիկոսի ընտրութեան ձեռք զարնենք։

ՓԱՆՈՒԱՆ. Կ. ԷՅ. — Քանի որ Վիճակային Ժողովը Սայ եւ Աղթամարայ ինք նընտիր Կաթողիկոսները անվաներ հոգատարակած է, եւ ընտրելիներ ցոյց տուած է, ըսել է թէ անոնց յանցաւորութիւնը ճանշացած է. Ուստի Ընդհանուր Ժողովին կիյնայ անմիջապէս ընտրութիւն ընել, եւ քննութեան հարկ չիկայ. Միթէ Սէրվիտէն է Փէտիսին կրնայ երաշխաւոր ըլլալ որ ւթէ գործը երկարի, ապօրինաւոր Կաթողիկոսները հրովարտակ չեն ստանար։

ՍԵՐՎԻՏԵՆ ԷՅ. — Փանուան է Փէտիսին ալ կրնայ երաշխաւորել որ մեծ գժառու-

թիւն չի ծագիր, եթէ ընտրութիւնը անմիջապէս կատարուի։

ՓԱՆՈՒԱՆ Կ. ԷՅ. — Սէրվիտէն է Փէտիսին խօսքէն առ կը հասկցուի որ Խաչատուրը եւ Նիկոլոսը պիտի կրնան արդարանաւ ու Կաթողիկոս ըլլալ։

ՍԵՐՎԻՏԵՆ ԷՅ. — Ես այդպիսի խօսք չունի. Փանուան է Փէտիսին սովորութիւնն է խօսքին ըսածը չի հասկնալ, այլ չըսածը, գուշակութիւնը ընել. Ասի լրացրաց մէջ կրնայ ըլլալ, բայց Ընդհանուր Ժողովոյ մէջ ներելի չէ։

ՓԱՆՈՒԱՆ Կ. ԷՅ. — Լրագրի խնդիրը գուրաց տեսնուելիք խնդիր է. Բայց Զեր ըսածը պարզապէս զբարարութիւնն է, Սէրվիտէն է Փէտիսին։

ԱՏԵՆԱՊՈՅ. — Խնդրէն գուրս չմէկնք. խնդրոց կարգը է չմիածնայ Կաթողիկոսի ընտրութիւնն է։

ԱԴՐԱԲԵՆԱՆ Ս. ՊէՏ. — Կառաջորկեմ որ Ս. Արուածադիմի Պատրիարքին ու զանագաւառանն, որում ակնարիկց Ստեփան Պէյը, Կարդացուի որովհետեւ երուաղէմոց մասնակցութեան մասին կէտ մը կայ որ պիտք է անմիջապէս այս ատեանին մէջ ու բոլնէ։

Նամակը կը կարգացուի։

ԱՏԵՆԱՊՈՅ. Ս. ՊէՏ. — Երուաղէմայ Պատրիարքը Ընդհանուր Ժողովին որոշումը կը նունի, բայց պատասխանառութեան տակ մտնէր. այսու ամենայնին Վիճակային Ժողովին ալ փոխանորդ մը կը ցուցնէ. առկայն նամակը երր հասաւ, արդէն Վիճակային Ժողովը ժաղած էր, որով կերպի մը Երուաղէմի Սիրուանութիւնը ամենեւին չի կրցաւ մասնակցիլ է լիժիածնի ընտրելեաց ցուցակին պատրաստութեան։

Այս խնդրոյն վրայ երկար վիճարանութիւն ըլլալէն ետեւ, ժողովը որոշեց որ Սերուսադէմայ Պատգամաւորը այսօր ըլլալիք քուչարկութեան մասնակցի : Աւատի հրաւիրութելով՝ Ս. Երուսադէմի Տեղապահ Միմէօն Վարդապետը, ներկայացաւ :

ԱՏԵՆԱՊԵՏ — Պէտք է այժմ սկսիլ քուչարկութեան :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ — Կաթողիկոսական ընտրութիւնը ըստ տեղեկագրին՝ նախ պէտք է բացարձակ առաւելութեամբ քուչից կատարուի : Բայց ըստ օրում գործը կրնայ երկարիլ կրկին բաւէարկութիւն ընելով, կառաջարիեմ որ համեմատական առաւելութիւն փնտռուի :

Ժողովը այս առաջարկութիւնը ընդունելէն ետեւ, Աստենապետը կըսէ :

ԱՏԵՆԱՊԵՏ — Որովհետեւ այսօր 71 Երևանիոսան ներկայ չիկայ, կառաջարիեմ որ ներկայ գտնուողները իրենց քուչն տան եւ բացակայից ալ նամակ գրուի որ յառաջիկայ

Զորեքարմի օր քուչեին ի Պատրիարքարան դրկեն, որպէս զի եոյն որը քուչէամարը ըլլալու :

Ժողովը այս առաջարկութիւնն ալ ընդունելով, դարձեալ Աստենապետ Պէտք առաջարկութեամբ հետուեալ անձինքը քննիչ որոշեց, որք են :


1. Ներսէս Եպիսկոպոսիկոսական (Փոխ-Առաջ Աթոռույն)
2. Յովհանէս Վարդ. Աէթեան (Փոխ. Աշխամարյա Աթոռույն)
3. Միմէօն Վարդ. Աէֆէրեան (Փոխ. Երուսադէմայ Աթոռույն)
4. Մկրտիչ Պէտքինան
5. Ատենիան Պէտք Ասլանեան
6. Աւետիս Էֆէնտի Դուշեան

Ասկ կը կարդացուի Վիճակային Ընդհանուր Ժողովը պատրաստած բոլոր Եպիսկոպոսաց ցանկը եւ եօթն ընտրելուց ցուցակը, որոնց պատճենն ահաւասիկ :

ԱՆՈՒԱՆՔ ԵԳԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆՑ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՑ ԱՌԱՋԱՐԿԵԼԻՔ ՅՈՒ ՀԱՄԱԳՈԽՄԱՐ ՎԻՃԱԿՅԹԻՆ ԺՈՂՈՎՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

1. Ամեն. Տ. Պօղոս	Ա. Արք-Եպիսկոպոսիկ. Պատրիարք Կ. Պօլոսյ
2. > > Ասայի	> > Ա. Երուսադէմի
3. > > Պէտք.	> > Նախ. > եւ Առաջնորդ Պատուայու
4. Դեր. > Արքուսաքէս	> > Ադրբիանուպէլոսյ
5. > > Կարտապետ	> > Աերաստիոյ
6. > > Թադէսոս	> > Թէքիրտաղու
7. > > Յակոր	> > Գաղատիոյ
8. > > Պէտք.	> > Ամասիոյ
9. > > Յակոր	> > Տիգրանակերտի
10. > > Մակար	> > Թիգլիզու
11. > > Մարգիս	> Զալալեանց
12. > > Պէտք.	> Վեհապետուան
13. > > Մատթէսոս	> Աժաբէրիանու

14.	Պեր.	Տ. Եղիազար Ս. Արք-Եպսկ.		Առաջնորդ Նախագետանու
15.	»	Արէլ	»	
16.	»	Մովսէս	»	» Նոր-Զուղայու
17.	»	Դէորդ	»	Յովակիմեան
18.	»	Յովհաննէս	»	Արտանեան
19.	»	Յովհաննէս	»	Արշարունի
20.	»	Յովհաննէս	»	Կապուտիկեան
21.	»	Ներսէս	»	Վարժապետեան
22.	»	Յարութիւն	»	Վեհապետեան » Կարնոյ
23.	»	Իգնատիոս	»	» Վասպուրականի
24.	»	Թափոր	»	Վանահայր Լիմ-Անապատի
25.	»	Կարապետ	»	» Ս. Դանիէլի Կեսարիոյ
26.	»	Յովհաննէս	»	Եղեսեան Առաջնորդ Պահապամայի
27.	»	Յովսէփ	»	» Կուտիւսի
28.	»	Մկրտիչ	»	Փոխ » Եգիսիսի
29.	»	Արիստակէս	»	Դերձակեան » Առանայի
30.	»	Գրիգոր	»	» Բարերգու
31.	»	Գրիգոր	»	» Արարկիրու
32.	»	Մեսորոս	»	» Տրապիզոնի
33.	»	Արքահամ	»	» Շապ-Դարահիսարի
34.	»	Նիկողոս	»	Փոխ » Նիկողիոյի
35.	»	Յովհաննէս	»	Բէտունի Կարոց
36.	»	Իսահակ	»	Միաբան Ս. Երուսաղէմի
37.	»	Յակոբ	»	» » »
38.	»	Կարապետ	»	Տեղապահ Կաթող Սոյ
39.	»	Մկրտիչ	»	Առաջնորդ Հաճնոյ
40.	»	Պետրոս	»	» Զէյթունի
41.	»	Սարգիս	»	» Հարէպի
42.	»	Յակոբ	»	Նախ » Հարէպի
43.	»	Յովհաննէս	»	» Եօզզատու
44.	»	Մրագիսն	»	» Մալաթիոյ
45.	»	Գրիգոր	»	» Զնքուչի
46.	»	Մարգար	»	Միաբան Աղթամարայ
47.	»	Յակոբ	»	(Խիզանցի) » »
48.	»	Զաքարիա	»	Առաջնորդ Տէրէնտէյի
49.	»	Անդրէս	»	



ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԵՕԹՆ ՀՆՏՐԵԼԻՔ

1.	8.	Գեղրգ	Արք-Եպակ.	Պրուսայի	բռնկ	34
2.	8.	Պողոս	»	Պատրիարք Կ. Պօլսոյ	»	30
3.	8.	Խոմատիոս	»	Վաստրուքանի	»	26
4.	8.	Թադէոս	»	Թէրիլտաղով	»	20
5.	8.	Արիստոկես	»	Իւսլիլտարի	»	19
6.	8.	Եսայի	»	Պատր. Ս. Երուսաղէմի	»	18
7.	8.	Մալիար	»	Տփիլտոս	»	16

ԱՂԱԲԵԿԵԱՆ Ս. ԷՅ. — (Առ. Ս. Պատրիարքը) Սրբազնն Հայր, ասկէց պահ մ'առաջ, ինչպէս Ստեփան Գէյը ըստ, Կաթողիկոսական աստիճանին արժանաւորութեան պէտք եղած հանգամանեցը Համագումար Ժողովը պիտի քննէր եւ որոշէր. Արդեօք այս քննութիւնն սոյն եօթն ընտրելեաց լրայ եղած է:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — Այդպիսի քննութիւնն չեղաւ նոյն օրը:

ԱՏԵՆԱՊԵՏ — Պէտք է քուէարկութեան սկսինք:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — Վիճակային Եկեղեցական ժողովը Արքարատեան Մայր-Աթոռոյ Կաթողիկոսական ընտրելեաց ցանկին մէջ զիս ալ յիշառակած է. Թէև սրբազնն պարտաւորութիւնն մը կը համարիմ ամնն ժամանակ անձնուիրարար ծառայել Ազգիս, սակայս իմ անձնական տկարութեանն պատճառաւ եւ այն առեն մեծ անպատճենութիւններ կրնան ծագիլ: Ուստի հիմակուց Ձեզի ծանուցանելովս, ես անպարտ կը մնամ առաջի Աստուծոյ:

ԱՏԵՆԱՊԵՏ — Սրբազնն Պատրիարքին իրաւացի դիտողութեանց եւ անկեղծ յայտարարութեան վրայ չենք կարող մեր ազանքը կրկնել: Ուստի Սրեափոխանաց կը մնայ պէտք եղած խոհեմութիւնը բանեցընել:

Քուէարկութիւնը ըրսկսած, հրամանաւ Ս. Պատրիարք Հօր. Արք. Խրիմեան Մկրտիչ Վարդապետ ոտքի ելլալով ձառ մը կարդաց:

Սոյն ճառէն յետոյ քուէարկութիւնը ըլլալով, ներկայ Սրեափոխաները իրենց քուէն ոտքին, եւ քուէոտքիը կնքուելով, Տէր Սուրբիան Լուսարարապետ Քահանային պահպանութեան յանձնուեցաւ, որպէս զի Չորեքշարթի օրն ալ շարունակուի:

Ի վերջոյ Ս. էջմիածին զրկուելիք երկու Պատգամաւորաց ընտրութեան խօսքը

բացուելով, և նդհանուր ժողովը մէ՛ այս ընտրութեան եւ թէ՛ Ս. էջմիածին զրկուելիք պաշտօնական գրութեանց պատրաստութեան հոգը յանձնեց Կաթողիկոսական թանձնաժողովին:

3

Սայ եւ Աղքամարայ Կաթողիկոսութեանց համար

Այս երկու Կաթողիկոսութեանց համար Վիճակային ժողովը վշիռը կը կարդացուի, որոյ պատճէնն է հետեւելու:

«Վիճակային Եկեղեցական ժողովս տեղեկանալով թէ Խաչատուր Եպիսկոպոս Աղմամարայ հանդուցեալ Պետրոս Կաթողիկոսին կենդանութեան ատեն ինքզինքը անոր տեղ Կաթողիկոս օծել տուեր է, անվաւեր վճռեց անոր Կաթողիկոսութիւնը»:

«Նոյնպէս անվաւեր վճռեց Սայ Նիկողոս Եպիսկոպոսին Կաթողիկոսութիւնը, ըստ որում արժանաւորութիւն չունենալով գիշեր տաեն գողն ի գող առանց ազգային հաւանութեան, և կրօնափխութեան արատով արատաւորեալ Եպիսկոպոսէ մը օծուելու յանդքներ է»:

«Ուստի Եկեղեցական Վիճակային ժողովս գաղոնի քուէարկութեամբ Աղմամարայ Աթոռոյն Կաթողիկոսութեան ընտրելի նշանակեց հետևեալ երեք արժանաւոր Եկեղեցականները»:

1. Յակոբ Եպիսկոպոս Թօփուգեան քուէ 23
2. Մկրտիչ Վրդ Խրիմեան > 22
3. Երեմիա > Բաղէջի 20

«Նոյնպէս Կիլիկոյ Աթոռոյն Կաթողիկոսութեան ընտրելի նշանակեց գաղոնաւոր երեք արժանաւոր Եպիսկոպոսներ, որք են՝

1. Ներսէս Եպիսկոպոս Վարժապետեան քուէ 21
2. Արիստակէս Եպսկ Ատանայի > 17
3. Յովհաննէս > Եղեսեան > 15

«Ի հաստատութիւն կսորագրեմք»:

(Կնիք)

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ

(Ստորագրութիւնը)

Եօրն Եպիսկոպոսը

Եօրն Քարոզիչ Վարդապետը
Տասն եւ վեց Քահանայր

Երեսփոխաններէն ոմանք Վիճակային ժողովոյ անդամներէն ինքնակոչ Կաթողիկոսաց վրայօք տեղեկութիւն խնդրելով, Վարժապետեան Տ. Ներսէս Սրբազնը ստպէս կը պատասխանէ»:

ՆԵՐՍԷՍ ԵՊՈԿ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ — Աղմամարայ ինքնակոչ Խաչատուր Կաթողիկոսը Գետրոս Կաթողիկոսին կենդանութեան ատեն ինքզինքը Կաթողիկոս օծել տուածէ, նոյն միջոցին Կաթողիկոսը մեռնելով՝ ամբոստանութեան տակ մտածէ, Վանայ մէջ Փաշային եւ Մէջիսին առջեւ դատը տեսնուեր է ի ներկայութեան վասպուրականի Առաջնորդ Իգնատիոս Արքեպիսկոպոսին եւ Կարեն Առաջնորդ Յարութիւն Արքեպիսկոպոսի, որոնք յատկապէս Ազգային Վարչութեան կողմանէ որոշուած էին այս գործոյս քննութեան ներկայ գտնուելու, Յիշեալ Մէջիսը վճաներ է որ Պետրոս Կաթողիկոսին սպանմանը Խաչատուրին մասնակից Ըլլալը կասկածի տակ է, եւ այս մոռօք շինուած մազպարային վերոյիշեալ երկու Արքեպիսկոպոսունքը ասորագրութիւն դրած են, Աստեն Կաթողիկոս այսի մէջ գտնուող Եկեղեցական մը ո՛չ թէ Կաթողիկոս, այլ Եկեղեցական անգամ ճանցուելու իրաւունքին զրկուած է»:

Խոկ Սայ ինքնակոչ Նիկողայոս Կաթողիկոսին գաղոն, ասոր ալ Կաթողիկոսութիւնը անընդունելի է, վասն զի առանց

Ազգին հաւանութեան եւ որոշմանը սպասելու արժանաւորութիւն չունենալով գիշեր տասեն ինքինքը օծել տուեր է գողի ի գործն՝ երբեմն Հռովմէյականութիւնը ընդունող Յարութիւն անուն եպիսկոպոսէն։ Այս ալ կաթողիկոս չի ճանշնար Եկեղեցական Վիճակային ժողովը, եւ ասոր ըրածը Եկեղեցւոյ չէ մեղանչել է. եթէ ապաշնարէ, Թողութիւն կը գտնէ, բայց դարձեալ Կաթողիկոս չի կրնար ճանշնուիլ. ասոր Կաթողիկոսւթիւնը ըստ իս այսպէս է. եթէ անհաւատ մը Վանքը մնած ըլլար եւ Ս.միւռոնին շիշը գլուխը թափան ըլլար, միթէ զանի Կաթողիկոս պիտի ճանշնայինք. Նիկողայոս Եպիսկոպոսին Կաթողիկոսութիւնն ալ ճիշդ այսպէս է։

ԱՅԽՆԱՊԵՏ — Եկեղեցական Համագումար ժողովը, ուր բաց ի Վարդապետներէ

եւ Քահանապաներէ, Ներկայ գտնուած են նաև վեց Եպիսկոպոսունք եւ մէկ Պատրիարք մը, անվաւեր կը վճռէ Սոյ եւ Աղթամարայ ինքնակոչ Կաթողիկոսները, կը մերժէ զանոնք, եւ Սոյ ու Աղթամարայ Աթոռները թափուր կը հրատարակէ։

Այժմ կը հարցնմ Ընդհանուր ժողովոյ թէ այս վճիռը կընդունի՞։ — Ո՞վ որ կընդունի ձեռքը վեր առնէ։

Ներկայ Եղող Երեսպիսանք ձեռքերնին վեր վերցնելով՝ այս վճիռը ԿՇՆԴՈՒՆԵԼԻՆ, եւ յիշեալ երկու Աթոռները թափուր կը հրատարակուին։

Ընտրութիւնը ուրիշ նստի ճգուելով՝ Ատենադպիր
Ա. ՆԵՎՐՈՒՏ

ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՔՈՒԷՀԱՄԱՐԻ ԴՈՐԵՈՂՈՒԹԵԱՆ

ԱՄԵՆԱՅՆ ՃԱԾՆ ԽԵԹՊՈՂԻՆԸ ԲՆԱՑՐՈՒԹԵԱՆ

27 Յուլիս 1866

ՆԵՐԿԱՅ ՊԱՇՏՈՆԱԿԱՎՔ

Ամեն . Ս . Պատրիարք Հայր . — Նախագահ Ազգ . Ընդհանուր Ժողովոյ
Ֆերուար Թարունակ Պէյ . — Առենապետ » » »

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔՆՆԻՉՔ

Ներկա Խաղաղ . Վարժապետան . — Ներկայացուցիչ Կաթ . Աթոռոյ Կիլիկիոյ
Յովիաննես Վրդ . Մէրեան . — » » » Աղթամարայ
Սիմեօն Վրդ . Սէմերեան . — » » Պատ . Աթոռոյ Ս . Երուսաղիմայ

ԵՐԵՍՍՓՈԽԱՎՐ

Մէրտիչ Պէյ Ռէյիզեան — Սուելիան Պէյ Աստինեան — Աւետիս Էֆ . Գոլոկեան

Ատեանը բացուեցաւ , 27 Յուլիս 1866 ,
Զորիքշարթի օր , ժամ 6 ½ ին :

Ամսոյս 22 ին , Աւրբաթ օրը Ազգային
Ժողովոյ ատեանին մէջ 55 Ազգային Երես-
փոխանք անձամբ քուէ տուին . 3 Երեսփո-
խանց նամակաւ քուէնները ընդունելեցան ,
և Ս . Երուսաղէմոյ Պատրիարքական Աթո-
ռոյ Ներկայացուցիչ Սիմէօն Վրդ . Աէֆէր-
եանը անձամբ քուէ տուաւ յանուն Պատ-
րիարքական Աթոռոյ Ս . Երուսաղէմի , Ընդ-
ամենն 50 քուէ՝ քուէտուփին մէջ փակուե-
ցան :

Պատրիարքական Դիւտեատան գործա-
կալք յայտնեցին օր Ընդհանուր Ժողովոյ
հետեւեալ օրը , Ս . Պատրիարքին կողմէն

նամակաւ քուէ խնդրուեցաւ 34 Երեսփո-
խաններէ , որոնք բացակայ էին նախօընթաց
օրուան Ժողովին : Ազգային Երեսփոխանու-
թեան մացեալ թիւը կը լրացնեն հրաժար-
եալք , ննջեցեալք , եւ Կ . Պուէխ բացակայ
եղող Երեսփոխանները :

Այսօր , Յուլիս 27 , մինչեւ ժամը 6 ½
ընդունեցաւ քուէնամակ 18 , որով քուէ-
տուփին մէջ 77 քուէ ընդունուած ըլլալուն
եւ քուէհամարի պայմանեալ ժամանակը կէս
ժամ ալ անցած ըլլալուն պատճառաւ քուէ-
տուփը բացուեցաւ , եւ քուէնները համրուե-
լով , ամրող 77 քուէ գտնուեցաւ : Բուէ-
համարն սկսաւ ժամը 7 ին քառորդ մնա-
ցած ի ներկայութեան վերոյգրեալ պաշտօ-

նակալաց եւ բազմաթիւ Եկեղեցական եւ
աշխարհական հանդիսականաց : — Քուէհա-
մարի պատկերն հետեւեալը եղաւ :

Քուէ 77

Երեք անձանց քուէ տուող	46
» » »	9
Մէկ անուան	» » 22
	—
	77

- 1. Գեորգ Արք-Եպոսի . Խախիկին Պատրի-
արք Կ. Պօլոսյ րուէ 44
- 2. Խսայի Արք-Եպոսի . Պատրիարք Ս.
Երուսաղմի րուէ 44
- 3. Խզնատիոս Արք-Եպոսի . Վասպուրա-
կանի րուէ 29
- 4. Արփառակիս Արք-Եպոսի . Խևիկիստա-
րի րուէ 27
- 5. Մակար Արք-Եպոսի Առաջնորդ Թիֆ-
լիզի րուէ 16
- 6. Պօլոս Արք-Եպոսի . Պատրիարք Կ.
Պօլոսյ րուէ 12
- 7. Թադէոս Արք-Եպոսի . Առաջնորդ Թէ-
րիտաղի րուէ 7

Հստ որում քուէհամարի արդեանց հա-
մեմատ Տ. Գէորգ , Տ. Խսայի եւ Տ. Խզնա-
տիոս Արք-Եպիսկոպոսները եօթն Ընտրել-
եաց մէջէն ամենէն առաւել քուէ ստացած
են , առողջ պիտի ճանչցուին Կաթողիկոսա-

կան Ընտրելիք , Ս. Էջմիածնի Տաճարին մէջ
կատարուելիք առաջին քուէարկութեան հա-
մար , ի դիմաց Թուրքիոյ Հայոց ընդհանրու-
թեան : Բայց նոյն Տաճարին մէջ երկորդ
եւ վերջին անգամ կատարուելու քուէար-
կութեան համար՝ աստղածէ միայն մէկը պէտք
է որոշել ըստ վճռոյ Ազգային Ընդհանուր
Ժողովյ , եւ ըստ որում Տ. Գէորգ եւ Տ.
Խսայի Արք-Եպիսկոպոսները ճիշդ հաւասար
թուով քուէ ստացած են , հարկ է անոնցմէ
մէկը նորէն քուէարկութեամբ որոշել , եւ
այս քուէարկութիւնն ալ Ազգային Ընդհա-
նուր Ժողովյ իրաւունքն եղած Ըլլալուն ,
Քնիչ Յանձնաժողովը Ազգային Ընդհանուր
Ժողովյ Ս. Խախագահի եւ Ամենապեսի
համութեամբ որոշեց Երեսափոխաններին քուէ
ուղել յառաջիկայ Երկուշարթի օրուան հա-
մար Խախական . Քնիչները նոյն անձինք
պիտի Ըլլան :

Սուորագրութիւնը

Յովհաննես Վալդ.	Սիրեան
Սիմեոն	Ս. Անհերեան
Մկրտիչ	Ռիյիզեան
Ստեփան	Ասլանեան
Աւետիս	Գօրգիան

Ամենապետ Ընդհանուր Ժողովյ
Թարունակ Արքուն

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ԻՓ.

10 ՓԵՏՐՈՒԱՐ 1867

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

ԲԱՐՈՒՆԱԿ ՊԵՏ ՖԵՌՈՒՀ

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ — (Առ Ս. Պատրիարք Հայոց) Սրբազն Հայոց, միայն կը Երեսփոխանք ներկայ կը գտնուին, արդէն ժամանակն աշանցած է, ինչ հրաման կը նէք. Ատեանը բանագութ թէ ոչ:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — Ատեանը բանալու համար գոնէ 51 Երեսփոխանք պէտք է ներկայ գտնուին:

Ժողովականներէն ումանք կառարկենթէ՝ մինչեւ որ առևնագրութիւնը կարդացուի, կարելի է որ ժողովն իւր օրինաւոր թիւը գտնէ:

Այս առաջարկութիւնը ընդունուելով, Ատեանը բացուեցաւ ժամը 8 ին:

1

Նախընթաց նստի ատենագրութիւնը կը կարդացուի եւ առանց դիսողութեան կը նույնունուի:

ԱՄԱՆԵԱԽ Ս. ՊԵՏ — Հնդկանուր Ժողովոյ ատենագրութիւնը ապագային մէջ ազգային պատմութեան ազդեւր մը կը նայ ըլլաւ. ուստի պէտք է կանոնաւոր առաջարի

մէջ արձանագրել եւ ոչ թէ ցրիւ թղթերու զրայ պահել, եւ այս ատեն վաւերական կը համարուին երր Ս. Պատրիարքը եւ Հնդկանուր Ժողովոյ Դիւանը կատորագրեն զայնու:

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ — Այս առաջարկութիւնը օրինաւոր է եւ ընդհանրապէս ատենագրութիւնները առաջարի մէջ կանցնին, սա ճիշդէ որ մինչեւ ցարդ ատենագրութիւնները մասսամբ մը ատորագրուած չեն Ս. Պատրիարքի եւ Հնդկանուր Ժողովոյ նախակին Դիւաններուն կողմէն. Աւստի, ինչպէս Ստեփան Պէյը ըստի, պէտք է որ ստորագրուին եւ այս մասին կը խնդրեմ Երեսփոխաններէն ապահով ըլլաւ ինչ ատենագրութիւնները օրինաւորապէս պիտի ստորագրուին:

Ժողովականք գոնէ կը մնան Ատենագրութիւնները սոյն բացատրութենէն:

2

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ — Այժմ իստեղը կաթողիկոսական Յանձնաժողովինն է,

Առաջանական Ստեփան Պէյը կը կարդաց կաթողիկոսական Յանձնաժողովին երրորդ եւ վերջին տեղեկագիրը:

Տեղեկադրին ընթերցում էն վերջը Առենապետ Գլշը Խաթովիկոսահան ընտրութեան Պատգամաւուրաց համար չնորհակալութեան առաջարկութիւնը քուէի դրաւ, եւ ժողովը միաձայն հաւանութեամբ ընդունեց :

ՄԱՐԿՈՍԱՆ. Գ. ԷՅ. — Կաթողիկոսահան ընտրութեան Պատգամաւուրին նորասունեկան Յահով էլիէնտիին ուրիշ չնորհակալութիւն մ'աւ ունինք ընելու, այն է Բերացի մէջ իւր սեպհականութիւն եղած հոյակապ տունը վեհափառ Կաթողիկոսին առժամկայ բնակութեան յատիկացուցած ըլլալուն համար :

Աւստի կառաջարկեմ որ եթէ չնորհակալութեան նամակ գրուի, այս ըրած զեհանձնութիւնն ալ մասնաւորապէս յիշուի, վասն զի նորին Մեծապատռութեան այս ըրածը ոչչ միայն Մըրրազան Կաթողիկոսին, այլ եւ ընդհանուր Ազգին ու մէծ պատիւ մէջ :

Այս վերջին առաջարկութիւնն ալ քուէի դրուելով, ներկայ եղող Երեսփախաններէն ընդունուեցաւ :

3

Ս. ՊԱՐԵԿԱՐՔ — Այս օրուան Հնդհանուր Ժողովը գումարման պատճառը քանի մը կարեւոր խնդիրներէն, որոնք մի առ մի բացարուրած չեն հրաւիրագրերուն մէջ :

Ասոնցմէ ամենէն գիյուսաւորն ու սոսիպադականը գրամական խնդիրն է. Սահմանադրութեան հաստատութենին ի վեր Ազգային ընդհանուր տրոց հաւաքումը չի գործադրուելով, հետզհետէ ազգային զորդոց կացութիւնը մեծ խոչընդուներու հանդիպած է. Խախիկին Քաղաքական Ժողովները աշխատեցան ազգային տուրքը հաւաքել, բայց անոնց ջանքը ի գերեւ ելու. Այժմեան հասուն ժողովն ալ հին պարսուց համար Յանձնանագով մը կազմեց, բայց այս ալ դրեթէ այսաջող վիճակի մէջ է եւ ներկայ

վիճակին դարման մը չի բերէր, Խասն ժողովն ամեն շարժու իր գործերը կը շարունակէ, բայց հասոյթները քիչ ըլլալով եւ դրաման նեղութիւնը շատնալով, Ազգային գործոց ընթացքը մեծ արգելքներու հանդիպած է, որով շատ մը գործեր երեսի վրայ կը մնան, Գլխաւորապէս Ազգային Պատրիարքարամի պաշտօնեացները առանց դժրամի մնալով անդադար կը նեղեն ու կը թախանձեն զիս: Բնական է որ հասոյթից նուազութեան պատճառաւ ամսականնեն առնելու յոյս մը չի տեսնելով մեռնթափ ըլլան եւ գործերն ալ երեսի վրայ մնան:

Ահա՛ իրաց այս դժուար վիճակը կիրացնեմ Զեղը և կը խնդրեմ Զեղ եւ կը խնդրեմ որ դարման մը տանիք :

ԱՏԵՆԱԴՐԸ — Ուրեմն, Սրբազն Հայր, այսօրուան Ընդհանուր Ժողովը գումարման առաջին պատճառը Ազգային Վարչութեան դրաման ներ վիճակին է: Զեր Սրբազնութիւնը Ազգային Վարչութեան Նախագահն է եւ անոր գործադրութիւնը իշխանութիւնը կը վարէ. Ազգային Պատրիարքարամի պաշտօնայք ալ Վարչութեան որոշման գործադրութեան մասին Զեր աղակիցները կը համարուին, եւ եթէ իրենց ամսականները շառնեն եւ չաշխատին, հարկաւ գործերը յատա՞շ չեն երթար:

ՄԱՆՈՒԿԱՆ. Մ. ԷՅ. — Սրբազն Պատրիարքը խիստ համառատ խօսեցաւ. մէկ քանի սոխովրական գործեր կան որոնց համար անպատճառ գրամ պէտք է: Խոտու ժողովը քանի մը շարաթ առաջ որոշած էր Գերներու և Եպիսկոպոսը զրկել ի Զէյթուն, բայց առոր համար 150 լիրայ պէտք ըլլալուն եւ սոտի չի գտնելուն համար ես մնաց: Տիգրանհան Մէրտուիչ Վարդապետը՝ որ այժմ Զէյթուն կը գտնուի, կիմացնէ թէ Հռոմէականները եւ Բողոքականները անկիր վաշնուելով՝ ինքը գարոց բացած կացած է ու Պատէն 10,000 զրչի չափ գրամական օգնութիւն կը

խնդրէ, սակայն ստուկ չիկայ որ զրկուի եւլն. եւն: Խառնք կը յիշեցնեմ որպէս զի Ազգը իւր կացութիւնը գիտնայ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Սրբազնն Պատրիարքը իւր հրատիրագրերուն մէջ կանխառ ժամուցած չէ Ընդհանուր ժողովոյ ներկայացնալիք խնդիրները, ուստի Սրեսփոխանք այս խնդրոյ վրայ խորհրդակցելու պատրաստութիւն չունին, մանաւանդ որ վերագընեալ Սահմանադրութեան խմբագրութիւնը աւարտած եւ Բ. Դրան մատուցուած ըլլալով, արդի Ընդհանուր ժողովը իւր վախճանին մօտեցած է եւ անհնար է որ օրինաւորապէս տուրք հաստատելու կարող ըլլայ: Հետեւազէս ներկայ Սրեսփոխանք հիմնաւոր որոշում մը չեն կրնար ընել եւ տոր վրայ վիճարանին աւելորդ է:

ԱՇԱԲԿԱՆԵԱՆ Ս. ԷՅ. — Ցարակոյս չիկայ թէ ստուկի խնդիրը ամենէն կարեւորն է, աստիկ նեղ վիճակի մէջ Ազգը կառավարել անհնար է, եթէ ես Պատրիարք ըլլայի, անմիջապէս կը հրած արէի: Համոզաւած եմ որ գործերը չի պիտի քալեն, եթէ այս վայրկենիս ստուկ առաջ չի գայ: Իմ կարծիքս այն է որ պէտք է Ազգը անմիջապէս փոխառութիւն մ'ընէ:

ՍԻՒՐԷՆԵԱՆ Յ. ԷՅ. — Ստեփան Պէյը կը յայտնէ թէ քանի որ այժմեան ժողովները լուծուելու մատ են, հնարաւոր չէ օրինաւոր տուրք հաւաքել. այս իրաւ է, սակայն Յ-Կ տարիի ի վեց օրինաւոր ժողովներ կան, բայց դարձեալ այն ժողովները կարող չեղան օրինաւոր տուրք հաւաքել, արդեօք պատճառը ի՞նչ է. Ահա խնդրոյն էական կէտը, այս պատճառը գտնելու եւ փարատելու է, որպէս զի ստուկ հաւաքուի:

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՅ. — Պատճառ վիճուակը առ այժմ մէկդի թողունք խնդրոյն լուծումը չերկարելու համար ու այց մեան վիճակին դարման մը գտնելու աշխատիք:

Այնպէս կերեւի որ Ստեփան Պէյը կը կարծէ թէ քրամական խնդիրը երկրորդական է, սակայն Խառն ժողովը համար այս խնդիրը էական է եւ իւր յոյսը Ընդհանուր ժողովոյ վրայ դրած է:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ԷՅ. — Ստուկի խնդիրը կարեւոր է, այսօր լուծելու է. Ստեփան Պէյին ըսածին պէս այս խնդիրը երկրորդական բան մը չէ: Ստեփան Պէյը կը էական Պատրիարքը ներկայանալիք խնդիրներն գրել պէտք էր, եթէ Սրբազնն Պատրիարքը այս խնդիրը գրած ըլլար, արդեօք Սրեսփոխանները գրապաննին ստակով լեցո՞ւն պիտի գային:

ՍԻՒՐԷՆԵԱՆ Յ. ԷՅ. — Ստեփան Պէյին կը վերաբերի արդեօք երաշխաւորել որ Սահմանադրութիւնը քիչ օրէն պիտի գայ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Կարծեմ թէ ժաղովը միտքս չի հասկցաւ եւ այս պատճառաւ իմ դիտողութեանցո դէմ առարկութիւններ կը լլան: Ովզ կրնայ ուրանաւ թէ դրամական խնդիրը կարեւոր խնդիր է, բայց զայս նկատողութեան առնելու եւ որոշում ընելու համար ձեռնհաս ժողով պէտք է, մինչդեռ պահ մ'առաջ ըստեցաւ թէ Ընդհանուր ժողովը որ վարչութեան կողմէն ներկայանի ծրագրի մը վրայ խորհելու եւ որոշելու իրաւունք ունի, այսօր եւ ո՞չ իսկ օրինաւոր թիւ ունի, ուստի ինչպէ՞ս կրնայ եւեւմոցի խնդիրը լուծուիլ: Ուստի կը կրնեմ թէ հիմնական որոշում մը անհնար է ընել մեզ այս մասին: Սակայն եթէ դիտնայինը որ Խառն ժողովը ստուկի կարօտ է և ստիպողաբար 150 միրա պէտք է, հարկ էր մեզ կանխաւ խմացունել հրաւիրագրովք, թերեւս անհատաբար հանդանակութիւն մը կընէինք ժողովի գալէ յառաջ:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Սրեսփոխաններէն շատերը ստուկի կարուսութիւն ըլլալը հասկցան:

ուստի կը խնդրեմ որ այս խնդիրը ուշադրութեան առնելով որոշում մ'ընեն :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ԳՅՅ. — Ես իրեն Երեսփոխոն կը խօսիմ, չեմ ըսեր այս խնդիրը ուշադրութեան շատ նուի, բայց սա կըսեմ որ հիմնական որոշում մը ընկելու համար նախ ժողովը օրինաւոր թիւ չունի, եւ երկրորդ՝ եթէ որոշում մ'ալ տրուելու ըլլայ, արդի պարագայից մէջ թող շապասուի որ ոռուք կը հաւաքուի. Սակայն Ասան ժողովը կը նայ ազգայից առանամեռնութեան դիմել :

ՍԻԿՐԵՆԵԱՆ Յ. Էֆ. — Ասկէ առաջ նըսպասու հաւաքելու համար Յանձնաժողով մը կազմուեցաւ, բայց ինչո՞ւ իւր պաշտօնին մէջ չի կրցաւ յաջողիլ. այս կէտք պէտք է քննել :

ՄԱՆՈՒԿԵԱՆ Մ. Էֆ. — Դարձեալ կը կրկնեմ որ Ասան ժողովը ստակի անհրաժեշտ կարեւորութիւն ունի, առանց ստակի գործերը երեսի վրայ կը մնան, մէր պարտքն է Ազգին իմացնել եւ Ազգին կիյնայ ասոր դարման մը տ անիլ :

ՓԱՌՈՍԵԱՆ Կ. Էֆ. — Ընդհանուր ժողովը քանի որ լուծուելու վրայ է, հիմնաւոր բան մ'ընել անկարելի է. Աւստի Ասան ժողովը կիյնայ այս մասին կարեւորն ի գործ դնել :

ԹԱԳԻՈՐԵԱՆ Յ. Էֆ. — Եսիսորդ Քաղաքական ժողովը որոց խնդիրը կարդի դընելու վրայ էր, երբ յանկարծ Բ. Դանէն Ասան ժողով մը կազմուեցաւ. Աւստի թող Բ. Դանէն դիմեն եւ դարման խնդրեն :

ԶԱՐԴԱՐԵԱՆ Գ. Էֆ. — Ես ալ այդ կ սրծիքէն եմ :

ՍԻԿՐԵՆԵԱՆ Յ. Էֆ. — Միթէ Ազգին Բ. Դանէն կազմած Ասան ժողովը չընդունիր :

ՓԱՌՈՍԵԱՆ Կ. Էֆ. — Ասան ժողովը ազգային գործոց տնօրինութեան գլուխը

անցած ժամանակ գիտեմ որ ստակ չիկար, եւ ինչպէս մինչեւ ցարդ իւր պաշտօնը վարժեց, նոյնպէս եւ այսուհետեւ կրնայ վարել, բայց եթէ իմաս նեղն է, կրնայ առաստաձեռն ազգայից օգնութեան դիմել :

ԱՏԵՆԱՊԵՏ. — Ասան ժողովին կազմութեան պարագաներուն մէջ մանել մեզի չի վերաբերի, ասոր պատճառները տաւմարներուն մէջ արձանագրուած են. խնդրէն դուրս չելինե՞ք :

ՃՐԵՆԿԵԱՆ Ա. Էֆ. — Ասան ժողովը կազմութիւնը գրեթէ 4-5 ամսուան համար էր, բայց որ եւ իցէ պատճառաւ իր պաշտօնին միջոցն երկարեցաւ, եթէ Ընդհանուր ժողովը դարմական նեղութեան դարման մը չուզիր ընել, Ասան ժողովը կը մտածէ իւր ընելիքը :

ՓԱՓԱՉԵԱՆ Գ. ԱՄՐՄ. — Փոխառութիւն առաջարկուեցաւ, ըստ իս յարմար չեմ դատեր փոխառութիւնը քանի որ այդ բանին համար արդէն Յանձնաժողով մը կազմաւած է. Աւստի պէտք է որ այդ Յանձնաժողովը իր պաշտօնը շարունակէ եւ Ազգը այս նեղ վիճակին աղասի :

ԱՏԵՆԱՊԵՏ. — Երեսփոխանաց ամենըն ալ համոզուեցան որ ազգային ելեւմտիր պիտակը բարուորել պէտք է, եթէ հիմնական միջոց մը անհնար է ի գործ դնել, ոչիթ առաջանայ կերպի դարման մ'ընելու մասին առաջարկութիւններ ենան, որոց առաջինն էր՝ փոխառութիւն, եւ երկրորդն՝ Յանձնաժողովին մը միջոցաւ ազգայից ձեռնեսուութեան դիմել :

Աւստի այս երկու առաջարկութիւնները քուէի կը դնեմ :

Այս մասին երկար վիճարանութիւններ ըլլալէ ետեւ, վերջանակս յիշեալ երկու առաջարկութիւններն քուէի գրուեցան, եւ երկրորդ առաջարկութիւնն, որ է՝ «Յանձ-

և նաժողովի մը միշտոցաւ ազգայնոց ձեռքն-
ու սուռթեան դիմել », մեծագոյն մասամբ
ընդունուեցաւ :

Այս որոշումը ըլլալէն ետեւ, Ընդհա-
նուր Ժողովոյ Դիւանը յանձնածողովոյ ան-
դամոց ցուցակ մը ներկայացուց, բայց Նշա-
նակուած անձինքնեւոյն շատերը այս պաշ-
տօնն չընդունելուն, հարկ եղաւ Խանն Ժո-
ղովոյ կողմէն արդէն կազմուած Պարտոց
Յանձնածողովը վերահաստատել, որպէս զի
արդի նեղ պարագայից մէջ Խանն Ժողովոյ
աջակից ըլլայ եւ ստուկ հայթայթելու հա-
մար պէտք եղած միջոցները խորհրդակցու-
թեամբ ի գործ դնէ :

4

Այս միջոցիս Սոյ եւ Աղթամարայ Ա-
թուոց խնդրոյն նկատմամբ Մայրաքաղաքիս
ժողովրդեան կողմէ պատօնամաւորութիւն
մը ներկայացաւ, եւ հասարակութեան կողմէ
ստորագրուած սպագիկր յայտարարութեան
մը շատ մը օրինակներ Ընդհանուր Ժողովին
մասու ցուցեաւ :

Ահաւասիկ նոյն յայտարարութիւնը :

« Ժողովը սուրբ գիտէ՝ զիշխանութիւն
յարգել, գիտէ՝ Վարչութիւն պատուել,
բայց զանցառութեանց դէմ ալ չի կըր-
նար լուել, և յուելէն զատ՝ գիտէ՝ նա-
եւ շը ճանչալ այն Վարչութիւնը որ
չի պաշտպանէր իւր իրաւունքը ու ար-
դարութիւնը :

« Սոյ նիկողայոս Եպիսկոպոսին Պօ-
լիս մոնելու օրէն ի վեր խռովայուլ
շշուկներ կը տարածուին, որպէս թէ նոր
ընտիր Վեհափառ Գէորգ Կաթողիկոսն
պիտի պաշտպանէ զնիկողայոս Եպիսկո-
պոսն, որպէս թէ Ազգային Վարչու-
թիւնը պիտի արդարացնէ անոր օրի-
նականց արարքները, որպէս թէ նիկո-

ղայոս Եպիսկոպոսը պիտի վերադառ-
նայ այն Կաթողիկոսական թեմը,
ուր տեղիք արուած է երկպառակու-
թեան, հաւատափոխութեան և գայ-
թակղութեան։ Ժողովուրդը չուզէր հա-
ւատալ այս տարածայնութեանց, վասն
զի չի կրնար համոզուիլ թէ Գէորգ Կա-
թողիկոսն իւր ընտրութեան դէմ և Աղ-
դային Վարչութիւնը իւր վճռոյն դէմ
ցանկան մեղանչել, վասն զի եթէ Նի-
կողայոս Եպիսկոպոսը վաերանայ, Գէ-
որգ Կաթողիկոսին ընտրութիւնը անվա-
ւեր պիտի դառնայ, որովհետեւ Նիկո-
ղայոս Եպիսկոպոսին դաստառութիւնը մի
և նոյն ժամանակ և մի և նոյն Համա-
գումար և Ընդհանուր Ժողովներով ո-
րոշուած և արձանագրուած են։ Ժողո-
վուրդը չուզէր հաւատալ, բայց չուզէր
միանցամայն և տպահով Ըլլալ, քանի
որ շշուկներն օր աւուր կարեւորութիւն
կատանան, ուստի և ստիպուած է յար-
տարարութիւնը ընել և Աղդային Վար-
չութեան գուշութիւնը պահանջել։ Նի-
կողայոս Եպիսկոպոսը յանցաւոր է Աղ-
դին առջեւ իր յարուցած գժուութեամբ
և խոռվութեամբ, յանցաւոր է Ազգա-
յին Վարչութեան առջեւ իր պատուամ-
բութեամբն և անհնազանդութեամբը,
յանցաւոր է Տէրութեան առջեւ իր խա-
րեայտական հնարքներովը։ և այսափ
յանցաւորութեան համար բանի Պատ-
րիարքարան բերուած է պատժուելու
և ոչ թէ քննութեան ենթարկուելու։
Ազգային Վարչութիւնը կընալ ներողա-
միս ըլլալ և այս օրինազանցութիւննե-
րը չպատժել։ բայց չի կրնար երբէք
զանի արդարացնել։ Այսափ միայն կըը-
նայ ներել Աստուածային և մարդկային
օրէնք, այսափ կրնար հաւատալ և ժո-

զովուրդը։ Ուրեմն վճռուած է Նիկո-
զայոսին դատակնիքն արդարութեան
ձայնով և Ազգին հաւանութեամբ։ Վը ճ-
ռուած է որ նա իրաւունք չունի Սիս-
դառնալու և Եկեղեցական որ և է պաշ-
տօն վարելու։ Հերիք են այս մասին
տեղական ժողովրդեան բողոքներն, հե-
րիք են Ազգին մէջ ատարածուած տըր-
տունները։ Այսուհետեւ Նիկողայոսի ա-
րարքները քննել և անոր արդարանա-
լուն համար հնարքներ հնարքել՝ կը նշա-
նակէ Եկեղեցին ծաղրել, Ազգային Վար-
չութեան իրաւունքները ոտնակոխ ընել
Ազգին անունը օտարներուն առջև խաղք
խառարակ ընել, հաւատն ու կրօնքը
թշնամանել և մեր Օսմանեան բարեխոը-
նամ Կառավարութիւնը խաղալիկ ընել,
որ Ազգին հետ ինքն ալ օրինազանց
ճանշած է զնիկողայոս։ Ազգամիտ հա-
սարակութեան համոզումը սա է, որ ալ
չի կրնար Նիկողայոս Սիս դառնալ, ու-
րեմն և Ազգային Վարչութիւնը պարտա-
կան է Սոյ խեղն և տառապեալ ժողով-
քրդեան համար մտածել և ո՛չ թէ Նի-
կողայոսի քննութեամբը զրագիլ։ վասն
զի Համազումար և Ընդհանուր ժողով-
ները մերժած են զնիկողայոս, և ար-
դէն որոշած են կամոզիկոսական ընտ-
րելիներ Սոյ և Ազմամարայ վիճակնե-
րուն համար։ Ուստի և յարտարարու-
թիւն կը նենք, որ հարկաւոր է զնիկո-
ղայոս տարամերեցել, որպէս զի վտանգ-
ներուն և պառակտումներուն առջեւն
առնուի, որք արդէն յլացած են, և
Սոյ տառապեալ ժողովուրդը միխթա-
րելու համար արժանաւորի մը ընտրու-
թիւնը փութացնել, Այս է Ազգին բոլոր
ոզմամիտներուն և ցաւակիցներուն հա-
մազումը, որուն կատարումը կը պահան-
ջն Ազգային Վարչութենէն և ստորա-

դրութեամբ կոխսեն մինչեւ ց'կատա-
րածը պնդել այս մասին։
(Թագմարիս ստորագրութիւնը)

Եկտոյ Սոյ ինքնակոչ Կաթողիկոսի
կողմէն Ազգային Երեսփոխանութեան ուղղ-
եալ մէկ բողոքագիրը կարգացուեցաւ, որոյ
պատճէնն է հետեւելլու։

Գերապատիւ Հոգեւոր Եղբարք և
Մեծապատիւ Ազգային Երեսփոխան
Ազգայք։

«Քիստութիւն լիցի Զեղ և համօրէն
լրութեան Ազգիս, զի ես ուխտեալ ա-
ռաջի Աստուծոյ և մարդկան ծառայել
Ցեառն և իմ սիրելի Ազգիս, իմ կոչ-
ման համեմատ և ըստ իմ նուաստ կա-
րողութեան, ձեռքէս եկած օգնութիւ-
նը, պահպանութիւնը ու պաշոպանու-
թիւնը ըրած եմ մինչեւ ցարդ իմ օրհե-
եալ Ազգիս ամենուրեք և յամայն ժա-
մանակի։ Այսուհետեւ պատրաստ եմ տա-
կաւին ց'մահ ծառայելու իմ սիրելի Ազ-
գիս, որչափ հարկը պահանջէ։ Միայն
թէ Երանելի էր որ Ազգը կարող ըլլար
ճանչնալ արդի մոռք իրեն ծառայող
մշակները, ո՛չ թէ անոնք վարձարելու
համար, զի անոնց վարձը ի ՚Երկինս է,
այլ որպէս զի գոնէ ումանց յարամատաց
անոնց վրայ ըրած զրպար ութեանց մի-
ամուրար և առանց քննութեան հաւա-
տալով այն անձնուեք ծառաներուն
սիրոց չի վիրաւորէք, անոնց բազուկ-
ները չի տիկարացնէք, և Ազգին իրական
օգտին չի վասէր։

«Արդարեւ մեծ ցաւ է իմ սրտին՝
տեսնել զիս վերջին անարդանաց և ան-
հնարին նախատանաց մատնեալ նոյն մի-
ջոցին, յորում նուաստս ոգի ի բախն
կիլիկիոյ ընդհանուր Հայ ժողովրդեան

նի. Թական և բարոյական աղէտից դարձաւ հասցնել կը փութթայի ամեն կողմ։ Փոշանի վրայ պատերազմ հրատարակուած, Օսմաննեան բանակները եղած, Սոսյ Կաթողիկոսի վանքին մէջ նստած Կաթողիկոսր վախճանած, Վանքին մէջ խելահաս մարդ չիկայ, տեղացի ժողովուրդը արտասուալից աչօք կը խնդրէ որ հոն մնամ ի պահպանութիւն Ս. Աթոռին և վանուց. միւս կոզմէն Հանճնի Առաջնորդ և մեծամեծ ք յօդնութիւն և ի պաշտպանութիւն կը կոչեն զմեղ այնպիսի նեղ և դառնազէտ պարագայի մը մէջ, յորում տեղուցին բնակիներէն հարիրի շափ ընտանիք բռնութեամբ հանուելով իրենց տուներէն՝ ուրիշ ամայի և անմարդարնակ շատերէ ըսուած, տեղ մը տարադրուելու վրայ են. անտի հարկ կրլայ անմիջապէս Հալէպ վազել և իիլիկիոյ այլ և այլ քաղաքներու ազգայնոց գանգատուապանքը Վալիին առջեւ գնելով անոնց դարմանը խնդրել, անտի Մարաշ համնիլ ժողովը բանական վրայ դրուած նոր տուրքերը լեթեցնելու համար Գայմադամ Փաշալին աղաչել և ահա՛ Ազգային Վարչութիւնը մասնաւոր անձանց ումանց այլ և այլ նկատմամբք իմ վրայօք ըրտծ ամրատանութեանց միամտարար կը հաւատայ և ըստ հայրենական ժառանգութեան իմոյ և ըստ հինորեալ օրինաց կիլիկիոյ Տան Կաթողիկոսական ընտրութեան և ըստ տրամադրութեան Ազգային Սահմանադրութեան և ըստ համահան ընդունելութեան վիճակային ժողովը բանական, ոչ ի վառս իւր այլ յօդուտ և ի ծառայութիւն Ազգին, Սոսյ Աթոռին օծեալ Կաթողիկոսը յանիրաւի կը դատապարտէ և առանց ամրատանողաց՝ ո՞վ և ի՞նչ մարդիկ ըլլալը բննելու, ա-

ռաւց զիս հարցափորձել սպասելու, վայրկենական դահավէժ դատողութեամբ, վճռական կոնդակաւ, նուասոս խսպառ անարժան և ապօրինաւոր կաթողիկոս հրատարակելէն զատ՝ ամենայն անարդութեամբ, տեսչութեան զինուորներու պահպանութեամբ հոս Պոլիս բերել կուտայ՝ իրը թէ ես անհնազանդ գտնուած եմ Ս. Պատրիարքին հրամանին և գաղտագողի բարձրացած ըլլամյլթոռ կաթողիկոսութեան :

«Ս. Պատրիարք Հօր հրամանին անհնազանդ գտնուուիլս սա է, որ երբ Ն. Սրբազնութեան առ իս գրած նամակը նշանակեալ ամսաթիւէն երեք ամիս ետքը ձեռքս հասաւ, որով զիս ի Պոլիս կը կոչէր, չփութացի անմիջապէս ճամբար ենելու, պատճառ՝ վան զի նոյն օրը Համբէնի Առաջնորդին վերոլիշեալ յուսահաս նամակին ստացեալ էի և փութայի դէպ ի հոն, Ս. Պատրիարքին հրամանին հնազանդերէն նախամեծար համարելով թշուառ և յօւսահաս ժողովրդեան օգնութեան հանիլը՝ յօւսալով թէ Ս. Հայրը իր Ազգովն հանդերձ իմ ծառայութեան անձանտութեանս. ներեկի չէ արդեօք այս պակասութիւննոց համար սիրուերը դատեն որպէս և կամին :

«Իսկ ամբատանութեան երկրորդ կէտին դալով, կը բողոքեմ անոր դէմ առաջի Աստուծոյ և ամենեցուն ամենայն զրութեամբ և չեմ ընդունիր որ նուատիս օծումը գաղտագողի եղած ըլլայ. անաշառ քննութիւն մը բաւական է՝ արս ամբատանութեան անհիմն ըլլալը հաստատելու. Ե՛ս Կաթողիկոս օծուեցայ ի ներկայութեան բազմաթիւ ժողովրդեան և անոր խնդրանօքն ու մանաւանդ ստիպ-

մամբը. վասն զի եթէ ճշմարիտն ըսել ներելի է, ժողովուրդը չի հաճեցաւ վանքը յանձնել կեդրոնական վարչութեան ընտրած այն Տեղապահին՝ որուն վազածանօթ էր ինք, և գիտէր թէ աստի երկոստասան տարիներ յառաջ՝ նոյն Մկրտիչ Եպիսկոպոսը Վանքին միարան եղած ատեն Վանքէն այնքան թանկագին բաներ գողնալէն ետքք՝ այս անգամ Վանքը իրեն յանձնուած ատեն, ի սպառ պիտի կողոպէր զվանս և զնթոռ և իր հին դիտաւորութիւնը գործադրելու պիտի երթար, ինչպէս որ ի վերջո, Վանքը մօնելու յուրա կտրելէն ետքք, ժողովդեան կասկածը արդարացայց թողով իր Եպիսկոպոսական կարդն ու Եկեղեցին և երթալ բոլորքական դառնալովն ու ամուսնանարովը. Այս՝ Կիլիկիոյ ազգայինք վասահ չէին Պատրիարքարանի կողմէն Տեղապահ ընտրուած անձին վրայ ուստի և Օթոռը ինձ յանձնեցին: Ժողովդեան խնդրանօքը օծուեցաւ ես և պարծանօք կըսեմ, Կիլիկիոյ Հայոց ամենամեծ մասը սիրով և գոհութեամբ ողջունեց իմ կոչումն, վասն զի, Դարձեալ պարծանօք կըսեմ, այս Ժողովուրդը ի մօտոյ տեսած ու վայելած էր իմ ծառալութիւներս, մանաւանդաս վերջին ժամանակաց մէջ:

« Տարակայս չունիմ որ անսախ և խոհական ատեան մը, կարեւոր քննութիւներն ընելէ ետև, պիտի արդարացնէ զիս անպատճառ և գիտութեամբ ու անգիտութեամբ զիս ամբաստանողներն և անոնց խօսքին չափազանց միամբութեամբ և աճապարանօք հաւտացողներն ու իմ Ա. օծմանս նախատինք բերողներն պիտի դատապարտէ ու մեղադրէ. սակայն ես դատ պահանջելու չեմ ցանկար. վասն զի նախ՝ իմ կար-

դիս ու կոչմանս անիշտաչար ըլլալ և ներել կը վալէ աւել քան թէ դատ վարել. երկրորդ՝ կարծեմ թէ այս դատը իմ օրհնեալ Ազգիս պատիւ չի բերէր, իսկ եթէ Ազգը փափաքի յանիրաւի զրպարտեալի մը ցաւած սիրութիւն Ազգիս մէջ գտութիւնն և խռովութիւն պիտի ծգէ նէ՝ կը ինդրեմ որ իմ պատճառովս իմ օրհնեալ Ազգիս խաղաղութիւնը չի վրովի. Աստուծոյ անեղ և անաշառ ատեանը կը տեսնէ ու կը դատէ, վասնզի գիտէ Աստուծած իմ սիրութիւնը կը ճանչէ այն ծառալութիւնները զոր մատուցը Ազգիս և կը լիշէ այն հաստատութիւնը զօր ըրի իրեն առջև իմ օծուած օրս՝ գէթ կիլիկիոյ ժողովդեան մէջ հիմնաւոր բարեկարգութիւնները ընելու, անոնց արդի անտանելի թշուառութիւնները օր ըստ օրէ թեթեւցնելու և ապագայ բարօրութեան միջոցները հայթալիք համար:

« Սակայն եթէ իմ Ազգս չուղէր իմ առաջարկած ծառալութիւններս, ես որ անոր աէրը չեմ ու չեմ կարող բռնաւալ անոր վլայ, նոյն հետայն կը հրաժարիմ իմ պաշտօնէս. ինձի համար փափաքելի բան մը չէ այսուհետեւ, այս շափ անիրաւ նախատանաց ենթակայ ըլլայէս յետոյ, երթալ նստիլ այն դժընդակ օդին մէջ, այն աւերակ Վանքին վշոստած Աթոռին վրայ, կաթողիկոս կոյուելու տղայական սնափառութեամբ՝ եթէ շպիտի վայելեմ Ազգիս սէրն ու համակրութիւնը ու քաջալերութիւնը և հետեւաբար եթէ անկարող պիտի ինիմ Ազգիս իրական բարիք մը ընելու և անոր օդնականաւութեամբը այն Վանքն ու Աթոռը իր նախնի փառազարդութեան վերածելու. եթէ միմիայն ազօթելու

համար է, այստեղ ալ կրնամ ազօթել եւ իմ Ազգին համար, Աւստի ահա դարձեալ կըսեմ՝ ո՞ր օր իմ Ազգիս ընդհանրութիւնը մերժէ իմ իրեն ուխտած ժառայութիւններս՝ նոյն օրը անմիջապէս կը հրաժարիմ ես իմ Կաթողիկոսական պաշտօնէս. վաժսունամեալ ծեր մի եմ ես, ո՞ւր ըլլայ կրնամ հանդիստ ապրիլ՝ չնորհիւ իմ ժողովուրդիս, թէև կը փափաքէի որ իմ կենացս փոքրիկ մասն ալ իմ օրհնեալ Ազգիս օգտին դործածելով մաշցնէի:

«Այո՛, Գերապատիւ Եղբարը և Ազնուամեար Երեսփոխանք Ազգիս. ե՛րը և ո՞ր օր ուզուի, կը հրաժարիմ ես իմ պաշտօնէս, միան թէ կը խնդրեմ կազմէմ յանուն Աստուծոյ, յօգնութիւն հասէք Կիլիկիոյ Թշուառացեալ ժողովը դեմքան իմ անտի մեկնելէս հետէ, ինչպէս կը լսեմ, մարդագողերը շատցած են ամեն կողմ՝ և կուսաւորչեալ հօտը կը պառակտեն. Հոյս՝ մեք Ազգին բարիք պիտի ընենք, բաելով Զեզ խարող ու հոն գնացաղները մի միայն իրենց շահուն աշխատելու եղած են. անյապազինամք տարիք այն յուսահատ ժողովուրդին և անոնց թշուառութեան ու ցաւոց բուն գեղը ու գարմանը դիմոցող ու ճանցող անձերու հովուութեան յանձնեցէք դանոնք, Երիցս երանեալ Կիրակոս Ա. Կաթողիկոսի մահուանէն ի վեր անոր ՀԿ Պապակարդած Վանքն ու Աթոռը ամեն ատեն կը կողոպտուի, կաւերի, կը կործ անի. անօթները, Ըղգեստները, սկասները, գոյրը, կաւուածները չե ալն անյալս կըլլան, և կրնամ ըսել թէ այսօր լուսահոգի Քաջէզ Ամիրային թանկագին ընծայներէն և ո՛չ

մէկ բան մնացած է վանքը. իրարույաջորդող Կաթողիկոսաց անհոգութեամբ և անկարողութեամբ, այլ և այլ տեղեր նատող Աթոռակալներուն մեծ մասին շահախնդրութեամբը Վանքն ու Միաբանութիւնը այս աւուր հացի կարուեղած են. աչքերնիդ դէպ ի այն կողմ դարձուցք ու աշալուրջ հսկող անձ մը գտէք, որ Ազգին ստացուածքը որպէս իւրեանը պահնելու ու շահեցնելու հոգ ու խնամք տանելու սիրտ, խելք և ըղգացում ունենայ. Ազգին իրական պիտուքը գիտնալ և անոնք հայթայթէ. Ե՛ս պատրաստ եմ դարձեալ այս ժառայութիւնն ալ ընելու իմ Ազգիս՝ իմ դիմոցածս ու խելքիս հասածը իմացնելով, եթէ ինէ պահանջէ իմ սիրելի ու օրհեալ Ազգս, որուն չնորհք, սէր և երջանկութիւն կը մաղթեմ յաւիտեան, ԿիրԱԿՈՒ Գ.

Ցաւագին Կարողիկոս Ցանն Կիլիկիոյ

ԱՏԵՆԱՊՏՏ ՊէՏ. — Էստ որում արգէն Եկեղեցական Համագումար ժողովը Սայ և Ազգամարայ ինքընտիք Կաթողիկոսաց նկամամբ իր վճիռները տուած եւ Ս. Պատրիարք Հայրն ալ չըլլարերական կոնդակներ դրկած է Սայ վիճակները Նիկոզյուու Եպիսկոպոսին նկատմամբ, կը մնայ Ընդհանուր ժողովոյն, օրինաւոր նիստի մը մէջ այս խնդրոց վրայօք պէտք եղած վերջին տնօրինութիւնը ընել:

Հետեւապէս որոշուեցաւ յառաջիկայ Աւրբաթ օր, 17 Փետրվար, վերստին Ընդհանուր ժողով գումարել:

Ատենաղիբր
Ա. ՆԵՎՐՈՒԱ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ԻԴ.

24 ՓԵՏՐՈՒԱՐ 1867

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ Տ

ԹԱՐՈՒՆԱԿ ՊԵՏ ՖԷՐՈՒՀ

Ի ներկայութեան 67 Երեսփոխանաց, Առեալը բացուեցաւ ժամը 7ին, եւ նախընթաց նիստին ատենագրութիւնը կարգացւեցաւ:

ՍՈՒՐԵՆԵԱՆ Յ. ԷՅ. — Ես այդ նիստին մէջ Մանփան Պէյին յըսի որ «Աւահմանագրութեան մատասնէն գալուն երաշխաւոր կ'ըլլայ» մին: Այդ խօսքը սիսալմամբ գրուած է:

Այս դիտողութիւնը ըլլալէ ետեւ, Առենագրութիւնը քուէի դրուելով, ժողովականաց միաձայն հաճութեամբ կ'ընդունուի:

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՅ. — Եթէ խնդիրը լուծուած է, ինչո՞ւ համար այսօր Ընդհանուր ժողովին դժմել հարկ եղած է:

ՄՏԵՆԱՊԵՏ ՊԵՏ. — Թէպէտ եւ խնդիրը լուծուած է, բայց ժողովրդեան կողմէ պատգամառութեան մը ձեռօք բողոքագրեր ներկայացած են, իբր թէ անվաւեր կաթողիկոսը նորէն պիտի հաստատուի եղեր: Միւս կողմէն Սայ Նիկողայոս Եպիսկոպոսը եւ Ազգամարայ Երեսփոխաները բողոք կը բանան Համագումար ժողովոյ վճռայն դէմ:

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՅ. — Խնդիրը չի հասկցայ, տարածայնութիւններ կան եղեր ժողովրդեան մէջ: բայց քանի որ Համագումար ժողովը վճռած է, ի՞նչ կը նշանակեն այս տարածայնութիւնները:

ԱՏԵԽԱՊԵՏ ՊԵՏ. — Ինչո՞ւ ատենագրութեանէն իմացուեցաւ, այսթուան ժողովին՝ գումարումը Աղթամարայ եւ Կիլիկոյ Կաթողիկոսութեանց խնդրոյն համար է: Արդէն Սկեղեցական Համագումար ժողովը երկու ինքնակու Կաթողիկոսաց ընարութիւնը անվաւեր դատած եւ Ընդհանուր ժողովը աւ նոյն վճիռը ընդունած ըլլալով, ոյն Կաթողիկոսութեանց խնդիրը լուծուած է...:

ԱՍԼԱԽԵԱՆ Ս. ՊԵՏ. — Եթէ Դիւանը կը ներէ, խնդիրն բացատրեմ: Ժազովը կը յիէ հարկաւ որ Ս. կլմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ընտրութեան խնդրոյն հետ Աղթամարայ եւ Կիլիկոյ Կաթողիկոսութեանց խնդիրներն ու մասնաժողովի մը յանձնուած էր: Մասնաժողովը իւր տեղի-

կագիրը ներկայացնելու միջոցին Սրբազն Պատրիարքը յայտարարեց որ երկու նպիսկոպոսները բռնացած են արգէն այս Աթոռոց վրայ. Մասնաժողովը տեսնելով որ այս պիսի պարագայի մէջ յիշեալ Աթոռոներն Կաթողիկոսական ընտրելեաց ցուցակ առնելլը անկարելի է, որոշեց որ Եկեղեցական Համագումար Ժողովը միայն անդամի համար ընտրելեաց ցուցակ պատրաստէ նոյն Աթոռոց համար. Մասնաժողովը նկատելով նաեւ որ երկու նպիսկոպոսներ նոյն Աթոռոց վրայ գահակալած են, երեք Կաթողիկոսի տեղ հինգ Կաթողիկոս չունենալու համար որոշեց որ անոնք Մայրաքաղաքս կոչուին: Տէր Նիկողայոս նպիսկոպոս եկաւ, բայց միւսը դեռ ոչ Սահայն Նիկողայոս նպիսկոպոս եկած օրէն ի վեր փոխանակ դատապարտելի պէս նկատուելու, նոյն իսկ Եկեղեցական Ժողովով անդամոց կողմէն զրուցուիլ սկսաւ թէ՝ այս ատելնը աճապարանօք եւ բողոքական եղող Մկրտիչ նպիսկոպոսի տեղեկութեանց վրայ վճիռ արուած ըլլալով խնդրոյն վրայ նորէն քննութիւն ընել հարկ է:

Այս է ահա խնդիրը. Ընդհանուր Ժողովի նորէն քննութիւն ընել կուզէ թէ ոչ:

ՍԵՐԱԿԻ ԵԽՆ ԷՅ. — Աւրեմի խնդիրը երկուքի կը բաժնուի. մէկի՝ Եկեղեցական Համագումար Ժողովոյն վճիռը, զոր ընդունեց Ընդհանուր Ժողովը, գործադրել. եւ թէ որ ասիկայ կարելի չէ, ուրիշ վճիռ մը ձեռք ածինել, Երիտրոդ՝ երկու Կաթողիկոսները անվաներ ճանչնալու է թէ ոչ, կամ թէ Եկեղեցական Ժողովին վճիռը արդարաթեան համաձայն դատենու է թէ ոչ. ըստ որում մեր Եկեղեցականները չեն ըստ թէ իրենք անհամար են. եթէ սիսաւած են, կրնայ այն միալը չտիւրիլ եւ ուրիշ վճիռ մը արուիլ. բայց նախ սիսաւած ըլլալնին պէտք է յայտնեն:

ԳՈԼՈՎԱՆ Ա. ԷՅ. — Կը տեսնեմ որ տաջի արուած որոշումը երկրայտթեան տակ

ինկած է. եթէ այն ատեն Ժողովը սիսաւած էր, կրնայ հիմա նորէն քննութեան առնուզ եւ նոր որոշում մ'ընել.

ԻԿԹԻՒՆԵԱՆ Կ. ԷՅ. — Ես ու այդ կարծիքէն եմ. բայց քանի որ Եկեղեցական Ժողովը գրով յետո կոչումը ըրած չէ, վերաբնութիւնը ընդունելի չէ:

Նոյն կարծիքը կը յայտնեն նաեւ Փառնուան, Սարուխանեան եւ Ալեանաբեան է. Փինակիներու:

ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՅ. — Երկու Կաթողիկոսաց անվաներութեանը համար տեղեկագիր մը ներկայացուած է. Ընդհանուր Ժողովը առանց խորահարութեան ընդունեց զայն, եւ հիմա մասնաւոր ըշշընկցներ մնոի ընելլու պէտք չունի:

ՍԵՐԱԿԻ ԵԽՆ ԷՅ. — Ժողովին կը յիշեցունեմ որ քանի մը տարի առաջ Եկեղեցական Ժողովը կողմէն Երևանացէմաց Պատրիարքի ընտրութեան համար ալ վճիռ մը արուեցաւ, եւը սիսաւ տուինք, ըսին, պէտք երկու տարի եւելցաւ: Հիմա ալ թէ որ սանելի վճուեր են ըսելով խնդիրը բնաւ քննելու ըլլալնք՝ կրնայ մի եւ նոյն հետեւութիւնը ունենալ:

Աւրեմի պէտք է հս ներկայ գտնուազ Համագումար Ժողովը անդամոց կաթողիկոս համար անդամոց կարծիքը հարցնենք:

ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՅ. — Հսո ներկայ գտնուազ մէկ քանի Եկեղեցականները Համագումար Ժողովով բերանը չեն կրնար ըլլալ. ուստի պէտք է նոյն իսկ Համագումար Ժողովին հարցնել:

ԻԿԹԻՒՆԵԱՆ Կ. ԷՅ. — Մէրմիքէն է Փէնտիին ըստը ասոյդ է. բայց այսուհետեւ երր Եկեղեցական Ժողովը վճիռ մը տալու ըլլայ, ո՞չափ ատեն սպասել պէտք է որ ի՞ն

վճռոյն սխալ ըլլալն եւ չըլլալն ստուգութուի :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Եկեղեցական Համագումար ժողովը կը բաղկանայ Քարոզիչներէ, Քահանաներէ եւ անոնցմէջ զատ մինձակաւոր Ապիսիոպաներէ . պէտք է ուրեմն որ անոնք ալ ներկայ գտնուին : Այս խնդիրը, իւթիւննան էլքնատինն ըստին նման անտեղութիւններ կարագարէ, ևս կառաջարկեմ որ խնդիրն իւր բոլոր պարագայներով Մայր-Աթոռոյ քննութեան եւ վճռոյն յանձնուի, Ընդհանուր ժողովն ալ միւս կողմէն երեք կաթողիկոսական Աթոռոց յարարերութեան սահմանները որոշէ : Եթէ չըունչ կայ ըսելով համապաշտուինք, բայ մը չենք կարող ընել . բայց հըսեմ որ չըունչը Եկեղեցականաց կողմէն ելած է, նայն իսկ Սրբազն Պատրիարք Հայրը, յատենի Խառն ժառնոց, մեր Յանձնաժողովին ըստ թէ՝ այն վճիռը շատ վեր ի պերոյ կերպին արուած է Համագումար ժողովը կողմէն, եթէ գործադրուի, Եկեղեցին վստագի մը կիյայ :

ԶԱԴԱՐԵԱՆ Գ. ԷՅ. — Ատեփան Պէյին ըստածէն կը հետեւի որ Սրբազն Պատրիարք քանի մը խօսք ըրած է յատենի ժողովոյ . պէտք է որ այն խօսքերը հոս կրնէ :

ԱԵՐԱԿԱՆ ԷՅ. — Ատեփան Պէյին ըստածը միջին ճամբար մ'է, այս խնդիրը Մայր-Աթոռին ներկայացնելու եւ անոր կարծիքը խնդրելու է . ասի անպատճենութիւն մը չէ, գոնէ մեք պատասխանտուութենէ ազատ կը մտանք :

ԳՈԼՈՒՅԱՆ Ա. ԷՅ. — Այս խնդիրը Մայր-Աթոռին յանձնելու առաջարկութիւններ կը առնեմ եւ առ այս կարծիքն են :

ՌԻՒՍԻՆԵԱՆ Ն. ԷՅ. — Ես կըսեմ որ Սրբազն Պատրիարք Հայրն այս մասին խոր կարծիքը յայտնէ, ըստ որում թէ՝ Համագումարութիւնը կամ այս կամ այն ըլլայ բանն է Ն. Սրբազնութիւնը :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — Ես այն օրը մի միայն խնդրոյն գժուարութեանցը վրայ կարծիք յայտնեցի, եւ չէ թէ՝ այս կամ այն ըլլայ ըսի :

ԱԵՐԱԿԱՆ ԷՅ. — Ատոյք է, Սրբազն Հայրը նոյն օրը գժուարութիւններ յայտնեց, վասն զի ընտրութեան ձեւին մէջ պակասութիւն կայ . խնդիրը արժանաւորութեանց վրայ չէ, այլ նոյն իսկ ընտրութիւնը պարինաւոր եղած է . Այս տարածայնութեանց վերջ տրուելու համար Ընդհանուր կաթողիկոսին դիմել պէտք է :

ԱՅՏԱՎՈՅՏ ՊԵՏ. — Տեղեկագիրը բառէք կը դնեմ, վասն զի Համագումար ժողովը իր վճիռը տուած է, եւ առաւել բարձր առենի մը դիմելը՝ գործը որոշած չէ ըսել է :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Բուէի դնելու հարկ չիկայ, արդէն Համագումար ժողովոյն վճիռը ընդունուած է, բայց Սրբազն Պատրիարքը չի գործադրեց զայն, գժուարութիւններ նկատելով : Ուստի նորէն կըսեմ որ այս խնդիրը Մայր Աթոռին յանձնել խնդրութիւն է :

ԱՅՏԱՎՈՅՏ ՊԵՏ. — Սրբազն Հայրը խընդիրը գործադրած է արդէն կոնդակներ դըբ-կելով,

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Մինչեւ հօն գետոց՝ ուր որ կարող էր, եւ մեծ բազա քական արփութիւն ալ ցըցուց եւ Բ. Դրան ազգարարութեան ալ տեղի տուած : Բայց ըստ որում այլ ընդ այլոյ խօսքեր կան, համագումար ժողովը բերանցի իւր վճռոյն

արինաւորութեան զրայ կը վարանի, պէտք
է Մայր Աթոռին դիմել, միւս կողմանէ ալ
Ընդհանուր ժողովը յարաբերութեանց սահ-
մանները որոշելու է:

ԱՅԵՆԱՊԵՏ. — Ընդհանուր ժողովին ո-
րոշումները քուէի չեն կրնար գրուիլ, բայց
թէ Ընդհանուրական Կաթողիկոսին յանձնել
պէտք է թէ ոչ, ասի քուէի կրնայ գրուիլ:

Թառորդ մը հանդիսատ կը արուի Երես-
փոխանաց որպէս զի մտածեն:

Եկեղեցւ Ատենապետ Պէյլ Երեսփոխանաց
մեծագոյն մասին առաջարկութեամբը Սրբա-
զան Պատրիարքին կողմէն Ասոյ վիճակները
զրկուած կոնդակը կը կարդայ:

ՍԵՐԱԼԻԶԵՆ ԷՅ. — Վեր ի վերոյ ամէն
մարդ իր կարծիքը յայտնեց, այս ժողովին
մէջ եւ ոչ մէկը կրնայ գտնուիլ որ անոնք
արժանաւոր են ըսէ: Մէկ մասը, ըստ ո-
րում Եկեղեցական ժողովոյ վճռու տուած է,
անոր գործադրութեանը ձևոք զարնուի կը-
սէ: մէկ մասն ալ ետքէն գալիք վեսաները
կը տեսնէ: Աւստի Ատենապետ Պէյլին առաջար-
կութեանը դառնալով, կըսեմ որ Ընդհան-
րական Կաթողիկոսին պէտք է դիմել:

Քուէի դրէ՛ք այս առաջարկութիւնը:

ՓԱՆՈՍԹԱՆ Կ. ԷՅ. — Ըստ իս վախու-
բան չիկայ եթէ Ընդհանուր ժողովն իր որո-
շւամը գործադրէ: Ընդհանուրական չքործադր-
րէ նէ վախի կայ, մանաւանդ որ Համագու-
մար ժողովը իր վճռու գրաւոր կերպին յե-
տըս կոշած չէ: Աւստի ամեննեւին հարկ չկայ
ոչ Մայր-Աթոռին դիմելու եւ ոչ ալ խնդիրը
քուէի դնելու:

ՍԵՐԱԼԻԶԵՆ ԷՅ. — Թանի որ երկու կար-
ծեք կայ, Դիւանը պարտաւոր է քուէար-
կութիւն ընելու:

ՓԱՆՈՍԹԱՆ Կ. ԷՅ. — Եկեղեցական ժո-
ղովը ես առած չէ իւր վճիռը, այս խօսքը
դուք հանդիպի:

ԱՅԵՆԱՊԵՏ. — Արրազան Պատրիարքը
ինչ որ ալ ըսէ, չեմք կրնար անոր ըստածը
իրը Համագումար ժողովոյ ըստեց ընդու-
նիլ:

ԻԹԻՒԴԻԱՆ Կ. ԷՅ. — Այս խօսքերը
դեռ Ընդհանուր ժողովին չեկած, եթէ ժո-
ղովուրդը Սրբազան Կաթողիկոսին դիմել եւ
անից վճիռ մ'առած ներկայանք, այն ա-
տեն կրնար վերաբննութիւն ընդունուիլ.
բայց ասանկ բան մը շըլլալուն համար Ընդ-
հանուր ժողովը չի կրնար իւր որոշումը վե-
րըստին քննութեան տակ ձգել:

ՖՐԵՆԱՊԵՏ Ա. ԷՅ. — Երկու ամսուան
մէջ յուզուած խնդիր մը ամսապարանօք վճ-
ռուած կը համարի եզեր Եկեղեցական ժողո-
վը, ես այս բանս չեմ կրնար ըմբռնել. աս-
կէց կը հետեւի որ Եկեղեցական ժողովը
որ եւ է վճիռ մը տուած ժամանակ՝ հարկ է
անոր օրինաւորութեան համար տարիներով
սպասել. ասիկայ ծաղրէի բան է: Բնաւ
աեւնուած չէ որ գատաւոր մը իր տուած
վճիռը աւրէ, թէն իր յաջուէը կրնայ տու-
րել:

Ս. ԳԱՅՐԻԱՐ. — Ես Համագումար ժո-
ղովին վճռէն դուրս կարծիք չունիմ. ես մի-
այն գործադրութեան մասին դժուարու-
թիւններ տեսայ:

ԱՅԵՆԱՊԵՏ Ս. ՊԵՏ. — Ընդհանուրական
Կաթողիկոսին դիմելու մասին ես իմ ըրած
առաջարկութիւնն ես կառնեմ:

ԱՏՈԿՊԱՀԸՆԱԾԱՆ Ս. ԵՅ. — Կը տեսնեմ
որ ժողովին Խեծագոյն մասը Ընդհանրական
Կաթողիկոսին դիմելու հարկ չի դատեր : Աւ-
րիմ խնդիրը վերջացած է և պէտք չի կայ
քաւէի դիմելու :

ԱՏԵԽԱՊԵՏ ՊԵՅ. — Արդէն Համագումար
ժողովը նոր ընտրութիւն ընել ուստիարկած
ըլլուզով, կը մնայ կմա նոր ընտրութեան
ձեռնարկել :

ԱԷՐՎԱՇԵՆ ԵՅ. — Ասէից առաջ այս
ընտրութեան եղանակին վրայ դիտազու-
թիւնները ըրած էի . նոյնը վերստին կը կրկ-
նեմ :

ԱՏԵԽԱՊԵՏ ՊԵՅ. Կառաջարկէ ընտրու-
թեան խնդիրը առաջին Կաթողիկոսական
Յանձնաժողովին յանձնել, որպէս զի ընտր-
ութեան եղանակին վրայ ծրագիր մը պատ-
րասահ :

ԱՍԼԱՌԱԾԱՆ Ս. ՊԵՅ. — Կաթողիկոսա-
կան առաջին Յանձնաժողովը արդէն լուծ-
ուած է, եւ այս ընտրութեան եղանակին
վրայ իր կարծիքը կանխառ իւր տեղեկա-
դրին մէջ յայտնած է :

ԱԷՐՎԱՇԵՆ ԵՅ. — Երկու կաթողիկոսա-
կան Աթոռոց յարաբերութեան սահմանները
որոշելու խնդիրն ալ կարեւոր է . ուստի
կառաջարկեմ որ նոր Յանձնաժողով մը կադ-
մուի, բոլոր այս կաթողիկոսական խնդիր-
ները անոր յանձնելու համար :

ԱՏԵԽԱՊԵՏ ՊԵՅ. — Ես կը յուրիցնեմ որ
Պալածնիայի խնդրոյն համար Ս. Կաթողի-
կոսին հետ բանակցելու պաշտօն ալ այն
Յանձնաժողովին յանձնուի :

ԺՈՂՈՎԸ ԱԷՐՎԱՇԵՆ ՀՖէնտիի առաջար-

կութեան համեմատ նոր Յանձնաժողով կազ-
մել կարուի :

ՀԵԿՈԵՎԱՐԱՐ Դիւտնը անդամոց հետեւ-
եալ ցուցակն կը ներկայացնէ որ Խոյնու-
թեամբ ընդունուելով, Յանձնաժողովով ան-
դամ կընտրուին :

ԵԿԵԼԵԳԱԼԿԱՆՔ

1. Արիստակէս Սպիրոկ . Խւսկիւտարու
2. Յովհաննէս . > Կապուտարկեան
3. Յովհաննէս Վրդ . Սէմեսն
4. Ասրէն . > Գալֆայեան

ԱՂԽԱՐԾԱԼԿԱՆՔ

1. Բարունակ Պէյ Ֆէրուհ
2. Մտեփան . > Ասլանեան
3. Մկրտիչ Եֆ . Աղաթօն
4. Կարտապետ . > Խւթիւնեան

ՍՊԵՅ Յանձնաժողովին պաշտօն պիտի
Ըլլուզ :

Ա. Աղթամարայ եւ կիլիկոյ Կաթողիկո-
սաց ընտրութեան եղանակը որոշել :

Բ. Երեք Կաթողիկոսական Աթոռոց թէ՛
իրարու հետ եւ թէ՛ կոստանդնուպոլիսց
Կեղրոնական Վարչութեան հետ ունենալիք
յարաբերութեանց սահմանները որոշել :

Իսկ գոլզ Պալածնիայի խնդրոյն, որոշ-
ուեցան որ Աթրազան Նախագահը Ընդհա-
նուր Ժողովոյ այս մասին ըրած որոշումը
Վէհափառ Կաթողիկոսին հաղորդելով, խնդի-
րէ նորին Ս. Օծութնէն որ Ազգին օրինա-
ւոր բազմանքը ժամ առաջ գործադրելու
փայթ տանի :

Ի վերջոյ Ատեխապետ Պէյը յայտնեց որ
Աթրազան Պատրիարքին հրամիրանքը ինքը
ի գիտոց Ընդհանուր Ժողովոյն Խոյնաժո-
նէն եկող Զօրագույնին գալուստը շնորհ-
ւորելու գացեր եւ շնորհակալութիւն մա-
տուցեր է Խոյնից Ֆէրութեան, Ազգին Ե-

բեսփոխանութեան տուած քուէն Ընդհան-
րական կաթողիկոսին ընտրութեան մասին
ընդունուելուն համար։ Զօրագեցը պա-
տասխաներ է որ Ազգին ցուցուցած այս գո-
հաւակութեան զգացմունքը պիտի հազարդէ
վեհ։ Միքայէլ մեծ Դքսին։

Ժողովը ընորհակալութիւն յայտնեց Ֆէ-

րուէ Թարունուկ Պէյին, ասանկ կարեւոր
պաշտօն մը կատարած ըլլալուն համար։

Աշեածը գոցուեցաւ ժամը 10ին։

Ատենադպիր

Ա. ՆԵՎՐՈՒԶ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Խ Ս Տ Ե Բ .

20 ՀՈԿՏՅԱԲՐ 1867

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

ԹԱՐՈՒՆԱԿ ՊԼՅ ԹԷՐՈՒԿ

— — — — —

Ի ներկայութեան 42 Երևափոխանաց ,
Ատենապետ Գէյը Ատեանը կը բանայ ժամը
7ին :

Եւ նախ կը կարդացուի նախընթաց նիս-
տի ատենագրութիւնն որ կը նղունուի առանց
գիտողութեան :

1.

ԱՅԽՈՐՈՒԱՆ Բնդհանուր
Ժողովոյ գումարման նպատակը հրահրա-
գրերուն մէջ արդէն նշանակուած է : Ուրիմն
Մէրմիչն էֆէնատին կը մնայ , իրը Խառն ժո-
ղովոյ Ատենապետ բացատրել զայն :

ՄԵՐՎԱԶԵԽՆ ԵՅ . — (Ատենապետ Խառն
Ժողովոյ) անդզիացի մը գետը կը մոնէ լո-
կալու համար , եւ ուրիշ անդզիացի մը եղեր-
քը կաղնած զանի կը դիտէ եղեր . լոզացո-
ղը յանկարծ հոսանքի կը բռնուի , կընկըմի
եւ զգնութիւն կաղաղակէ , սակայն իրեն
ձեռնառու մը չգոտեռիր եւ խեղդաման՝ կը
մնանի , կը հարցնեն դիտող անդզիացին թէ
ինչո՞ւ ձեռքդ չի տուիր զայն փրկելու հա-
մար . պաշտ արիւնով կը պատախանէ : —
Արովնետեւ չի ճանչնար զինքը եւ առա-

ջուց ինծի ներկայացուած չէր : — Անդզի-
ացիք ձեւիք եւ արարողութեանց սիրահար
են . եւ մինչեւ անգամ մարդ մը , հայրենա-
կից մը կորսուի , փոյթերնին չէ : բաւական
է որ ձեւը յարգուի :

Այսօր մեր Ազգը մօտալուս վառակիքի մը
եղերը կօրորուի , եւ եթէ անդզիացոց սո-
վորութեան պէս ձեւերը նկատուին , կորու-
տը անխուսափելի է : Ամեն բանի հմայք պէտք
է քննել , եւ Խառն ժողովը թէեւ Երեսփա-
խանութենէն ընդունած չէ իւր պաշտօնը ,
սակայն կը փափաքի զգտակար ըլլալ Ազ-
գին , անոր ամբողջութեանց սպառնացող շա-
րիքը կը դիտէ . եւ այս նպատակաւ քանի
մը առաջարկութիւններ կը ներկայացնէ Ե-
րեսփախանութեան այն յաւազ որ Ազգ . Ե-
րեսփախանութեան մէջ անդզիացոց ընու-
թեան հետեւողներ չին դանուիր , եւ աւելի
այս առաջարկութեանց արժէքը , յառաջ բե-
րերիք զգուտը կը դիտեն՝ քանթէ զայն ներ-
կայացնող ժողովոյն ծագումը եւ ընտրու-
թեան պարագաները : Եւ ըստ որում 71
հոգիով Ընդհանուր ժողով գումարելը մին-
չեն ցարդ անկարելի եղած եւ Երեսփախա-
նութիւնը աւելի նուազ թուով նիստ կազմե-
լու որոշում տաւած է , ուստի այսօրուան
յուղուելիք խնդրոց վրայ ներկայ Երեսփա-

իսանաց կարծիքը հասկեալէ ետեւ՝ բացակայցաց ալ կարծիքն կը նոդունուի, եւ ահա այս հիման վրայ լևուանը բացուած է:

Ազգին արդի վիճակը ծանօթ է Զեզ եւ աւելորդ է այս մասին երկարորէն խօսիլ: Սահմանադրութեան դադարման, ապարդիւն մասուն, եւ Ազգին ներկայ աղէտից մէջ գլորիւնը պատճառանձերը մի եւ նոյն են եւ չէ թէ իրաց այս վիճակը Սահմանադրութեան դադարումէն հետեւած է: Հիմ չունեցող չէնք մը զարդարանք շընդունիր, որովհետեւ քայլքայման ենթակայ է: Ասից առաջ Պատրիարքարանի կառավարութեան եւ մատակարարութեան ձեւ մը տրուեցաւ, այն է: Սահմանադրութիւնը: Բայց ասիկայ պէտքը չի լցնէր, այլ գործիք մ'է, այլ ձեւերը ցոյց կուտայ, եւ անոնք որ կը կարծեն թէ Ազգին ապադան անկից կախում ունի, մեծու պէս կը սիսալին: Ազգը ինքզինքը կառավարելու համար, ներկային մէջ զինքը ապահովելու եւ իւր ապահոյն բարեկարգելու համար միայն նկեղեցական իշխանութիւն մ'ունի: Նկեղեցականք են Ազգին յարաբերութեանց գործիքը ու միջնորդը, եւ Ազգին վիճակը բարուքելու համար աշխարհականց կողմէն ինչ ճիգեր ալ թափուին, երբ անոնք հազրորդ չը գունուին, զըւ խովին ապարդիւն կը ման: . . . Անոնք ամենը զլիսաւոր գործեր են եւ կառավարութեան մը կը վերաբերին որոյ յարաբերութեանց ինչպէս ըսինք միջնորդ են Նկեղեցականները, եթէ անոնք իրենց կրծանը կը մասունք անարժան ըլլան, այս յարաբերութիւնները կը խանգարեն եւ Ազգ քայլքայման կառաջնորդուի:

Նկեղեցականութիւնը այսօր մեր Ազգին մէջ նիւթապէս եւ բարյապէս թշուառ կացութիւն մ'ունի: ո՞վ այսպիսի վիճակի մը կը հանգութէ: Սասոյք է որ Նկեղեցականները իրենց պաշտօնը նուիրական կանուանեն, եւ ամեն վիճակի համակերպելու յանձնառու կը ցուցենքն զիրենք, բայց միայն իսութեան մը շեմ ուրանական թէ:

Կը գտնուին, սակայն մեծագոյն մաս չեն կազմէր անոնք: Արժանաւոր եւ բանիրուն եկեղեցականներ հասցենելու, անոնց վիճակը բարութելու, յարաբերութեանց կառուաւոր ընթացք մը տալու եւ Ազգին հիմնական պիտոյքը հոգալու համար զրամ պէտք է:

Ահաւասիկ ամենակարեւոր խնդիր մը, որուն վրայ պիտի խօսիմ հիմա:

Մինչեւ հիմա մեր Ազգին մէջ բարեպաշտական հաստատութեանց մատակարարութեան համար ինչ միջոց որ գործադրուէր, նոյնը ընդունուած էր նաև Բազարական Վարչութեան մը մատակարարութեան համար: Ասի սխալ սկզբունք մ'է, որովհետեւ ոչ իր կարծիքին հակառակ երեւցող Քաղաքական Վարչութեան մը դրամ կուտայ, հետեւապէս Վարչութեան մեքենայն չի դառնար: պէտք է ուրիմի հիմնական տուրք մը հաստատել, որով կարենի ըլլայ թէ՝ կեդրոնը եւ թէ՝ Գաւառները օրինաւորագոյն կառավարել: Արբազան Պատրիարք Հօր հրաւիրագրին մէջ ասոնց վրայ մանրամասն բացատրութիւններ չկան եւ ոչ ալ յատուկ ծրագրի մը պատրաստուած է: որովհետեւ եթէ Ընդհանուր Ժաղավար սկզբունքը ընդունի, մասնաւոմն պարագաները որոշելու համար ծրագրի մը կը խմբագրուի, իսու ինչ չընդունի, թեականաբար ծրագրի եւ բացարութեանց հարկ չի մնար: Մատն Ժողովը ներկայացնելիք երեք առաջարկութիւններն քննութեան առուելիք եւ ընդունուելիք ետեւ: Ազթամարյաց եւ Սոյ Կաթողիկոսութեանց խնդիրին ալ կայ, որուն վայ ի վերջոյ հաւան Ժողովը իւր կարծիքը կը յայտնէ: Ուստի կաղաքէմ կանենապես Պէտք որ այս ընդհանուր խորհրդակցութեանց վրայ նրանիստանց կարծիքը հարցնէ:

Ասենապետ Պէտք նրեսփոխանները կը հրաւիրէ որ այս խորհրդակցութեանց վրայ իրենց գիտողութիւնը յայտնեն: Սակայն ըստութիւն կը պահուի, եւ Աչրօփիէն էֆէնտին իրկին խօսք կը նույնունի իր առաջարկութիւնները լլարտանապես Պէտք որ այս

ՍԵՐՎԻԶԵՆ էՅ. — Խառն ժողովը կապաշտարկէ որ տուրքը իրը նուէր չի հաւաքընի, այլ ամեն տեղէ հաւաքուելու պայմանաւ ամեն անհատէ մէկ զրչ. առնուի, որուն կէսը տեղական ազգային մաստակաբարձութեան եւ միւս կէսն ալ կեդրոնական վարչութեան Ընդհանուր ծախուց յատկապայ. Մի՛ կարծէք թէ վիճակային Առաջնորդդները գրամական մասին կեդրոնական վարչութեան նուազ գուարութեանց ենթակայ ին. եթէ անոնց վիճակն ալ չ'ապահովուի, Վարչական մեքենան չի կրնար գործել, եւ ահա այս դիսողութեամբ է որ հաւաքուելիք արոց կէսը Առաջնորդաց յատկացնել արժան դատուեցաւ.

Բաշխման եղանակը այս կերպով որոշեցէ ետեւ, հաւաքումը ուղղակի Տէրութեան ձեռնով սփոտի կատարուի. Պատրիարքարանը իրեն ինկած մասը ուղղակի Արքունի Գանձէն պիտի ընդունի պայմանական ժամանակին ներու մէջ, եւ Դաւառներու մէջ Առաջնորդները Մալ-Սամազբերէն՝ ինչ որ ասհմանուի իրենց համար :

ՓՈՓԱՋԱՆ Գ. ԱՄԻՒՐ. — Հաշիւ եղանձէ արդեօք թէ Թուրքիոյ մէջ որչափ հայ կայ, եւ որչափ առուրք կարելի է հաւաքել.

ՍԵՐՎԻԶԵՆ էՅ. — Թէեւ օրինաւոյ ազգահամար շիկայ, սակայն վեր ի վերոյ հաշուով մը $\frac{1}{2}$ կամ 2 միլիոն ժողովութուններու մը կը հաւաքէ, եւ ի հարկի է մեռքը ցուցակ մ'աւելի, այս առթիւ կարելի է նաև օրինաւոր ազգահամար մը մեռք անցնել զայն կատարելագործելով.

ՓՈՓԱՋԱՆ Գ. ԱՄԻՒՐ. — Պէտք է ազգէկ քննել թէ որչափ ստակ կրնայ գոյանաւ, որպէս զի ետքը պղտիկ չի մնանք.

ՍԵՐՎԻԶԵՆ էՅ. — Կը զարմանամ որ չուրք պատէն վեր հանելու հաշխատինք մեր

հաստատելիքը առուրք մ'է եւ պաշտիկ մնալու բան չիկայ:

ԱՏԵԽԱՊԵՏ. — Այդ խօսքերը խնդրոյն ձեւին կը վերաբերին, եթէ անորդ ոգույն վրայ դիսողութիւն մ'ունեցող կայ, կը հրաւիրեմ զինքը որ իւր կարծիքը յայտնէ:

ՍԵՐՎԻԶԵՆ էՅ. — Արդէն այս խուրքը հաւաքուող Տէրութիւնն ըլլաով, մանրամասն պարագաներուն վրայ անոր հետ պիտի խօսուի, եւ այս մասին հաս երկարորդն զրուցելը աւելորդ է, իմ հաստատ կարծիքս այն է որ առաջարկուած գրութեամբ $\frac{1}{2}$ կամ 2 միլիոն զրչ. կրնայ գոյանաւ, եթէ կրնաք առացուցանել ինձ որ հարիւր հազար հոգին աւելի շնչէր եւ հարիւր հազար զրչ էն աւելի ստակ յառաջ չիգար, այն ատեն խընդիրը կը փոխուի եւ այս տեսակ առուրք մը հաստատելու հարկ չի մնար:

ԱՐՏԱԿ Յ. ԷՅ. — Մեք լսեցինք որ Սէրվէջն էֆինարին Մահմանդրութիւնը քիչ ատենչն Ազգին վերագարմնելու համար ֆուատ Փաշային խօսուում ընդուներ է, Հետեւապէս արոց խնդիրը յուզել առ այժմ աւելորդ է, քանի որ Մահմանդրութիւն շիկայ եւ քանի որ Փանուսեան կարագետ է Փինարին Պատրիարքարանի եւ Հիւանդանացի մաստակարարութիւնը իւր վրայ առաջ՝ բանի մը ամսէ ի վեր կը կատարէ առանց Ազգային վարչութեան վրայ ծանրանարու ։ կեցցէ՛ ուրեմն Փանուսեան էֆինտի:

ԱՏԵԽԱՊԵՏ. — Անզընչն շի շնչինք. Ամհմանդրութեան վրայ չէ խօսքը:

ԱՐՈՒՍԻՒՅԱՆ Ն. ԷՅ. — Սէրվիզէն էֆինտին խօսքերէն սա կերեւի որ Առան Ժազագին Ազգային նրեւեփոխանութիւնն արտօնութիւն կը խնդրէ առուրք մը հաստատելու, որոյ եղանակը ինք կատարէրէ:

Տրոց սկզբունքը իւրաքանչիւր անհատի

կարողութեան չափը կենթագրէ . սակայն այս տեսակ տուրք մը հիմ ջունի եւ անոր մէջ ուրիշ բան չերեւար, եթէ ոչ համոյք մը : Անան ժողովը իրաւունք ունի՞ արդեօք այս կերպ տուրք մը հաստատելու, եւ անոր սկզբունքը արդարութեան համաձայն է միթէ : Ահաւասիկ խնդիր մը : Սև այնպէս համոցած եմ որ ոչ միայն ասիկայ արդարութեան հակառակէ , այլ եւ անոր գործադրութիւնը անկարիկ է եւ մեծ անտեղութիւններ կարուադրէ : Օրինակի համար 15 հոդիկ բազիացեալ աշքատ բնասանիք մը 15 զրչ պիտի վճարէ տարին, մինչդեռ անդին 5 հոգիկ կազմուած կարող ընտանիք մը միայն 5 զրչ . պիտի տայ, որ մեծ անիրաւութիւն է :

Սէրվաւեն էն . — Կը ցաւիմ որ Բուստինան է Փինտինի իմ խօսքերո չէ հակացեր, որովհետեւ այս տուրքը չէ թէ համոյքի այլ կարողութեան վրայ հիմնուած է եւ բնակունարար աղքատէն ստակ չի պահանջուիր :

ՈՒԽՈՒԽՆԵԱՆ Դ. Էն . — Հարուստներուն կարողութեան չափը աստիճանարար իրարմէ կը տարրերի, եւ երբ աղքատ մը նայի որ իրմէ աւելի կարողութիւն ունեցող մը իրեն հետ մէկտեղ է զրչ . պիտի վճարէ , չպիտի ընդունի . բայց եթէ ասոր ալ առարկուի թէ Տէրութիւնը բռնի կրծայ առնուլ, առկարին աղքատը պիտի բողոքէ եւ իրաւացի բողոք մը միշտ նշանակութիւն ունի : Սև իմ մասին այս առաջարկուած սկզբունքը չեմ ընդունիք, որովհետեւ արդարութեան վրայ հիմնեալ չէ , եւ գործադրութիւնը մեծ գժուարութիւններ եւ անեղութիւններ կը պարունակէ :

Սէրվաւեն էն . — Տէրութիւնը իր առած տուրքը արդարութեան համաձայն կը բաշիէ . սովորութիւն կայ որ անհատի վերաբերեալ տուրքերը ըստ տեղւոյն բաշխնէն ետքը նոյն տեղին բնակիչները իրենց մէջ կո-

րոշն ուրիէ որչափ առնել պէտք ըլլուը եւ ուրիէ բնաւ . տուրք չ'առնուելիքը, ուստի աղքատները բնականարար գուրս կը մգուին եւ մաշեալներէն ալ իրենց կարողութեան չափ կուգուի, ահա այսպէս կը գործադրէ Տէրութիւնը : Եթէ այս բաշխման եղանակին մէջ անիրաւութիւն կայ՝ մերն ալ անիրաւ կը սեպուի . Սակայն ես կը պեզեմ որ մեր առաջարկութիւնը արդարութեան սկզբանց հակառակ չէ, եւ եթէ երբէ Տէրութեան պատսկամոց կողմէ այս տրոց հաւաքաման առն անիրաւութիւններ տեղի ունենան, այս մասին Տէրութեան գործադրամ ձեւը ընդունելով զայ Փատարելագործելու, զեղծմանց առաջքը առնելու համար հսկողութիւն մը յարուցած եւ ժողովրդեան իրաւունքը պաշտպանելու առիթ ժուռնեցած կըլլանք :

ՈՒԽՈՒԽՆԵԱՆ Դ. Էն . — Տրոց բաշխման եղանակին վրայ Սէրվիէն է Փինտիին տուած բացատրութիւնն մարդ գլուխ է զրչ . առնելու խօսքը աներեւոյթ կրպայ : Կը հարցը նեմ ուրին թէ ո՞րն է բաշխման կերպ :

ՄԱՆՈՒԽՆԵԱՆ Մ. Էն . — Եթէ մարդ գըլլուի է զրչ, պիտի առնուի, պէտք է նախ Աղքային պիտոյըը օրոշել եւ ըստ այնմ հաւաքաման մեռնարկել . առկայն ինձ աւելի աղէի կը թուի աղքովին այս տուրքը հաւաքելու միջոց մը մասնեկել . քան թէ Տէրութեան յանձնել :

Սէրվաւեն էն . — Մինեւ հիմն ըստած խօսքերէն առ կը հետեւի թէ մեր աղքոյինը արդէն մնշուած են, թէ մեր փոխանակ զանը թեթեւցնելու աւելի պիտի ժաներցընենք, եւ թէ Տէրութեան պաշտօնեաները արդէն բռնութիւն բանեցնելու վրայ ըլլուով, նոր առիթ ժուլ պիտի աւելնայ իրենց նորանոր բռնութիւններ գործադրելու :

Այս գիտողութեանց կը պատասխանէմ թէ Տէրութեան հաւաքած տուրքին նայելով մերը իրաստ թեթեւ է . այնպէս որ եթէ

200 տուն բնակիչ ունեցող գիւղ մը Տէրութեան 40.000 զրշ. կը վճարէ, 1.000 զրշ. պիտի բարդուի այս գումարին վրայ Ազգին համար կարծեմ ամեն աղքային երր հաւաստի ըլլայ թէ յօգուռ Ազգին 1 զրշ. աւելի վճարելով, փոխադարձ Ազգին կազմէ հսկողութիւն պիտի ըլլայ Տէրութեան տըրած ընդհանուր տրոց բաշխման վրայ, յժմարակամ կը նդուենի զայն, Ուրեմն ինձի համար ամիկայ հարստահարութեանց նոր առիթ մը չէ, այլ ընդհակառակին զանոնց բառնալու անուղղակի միջոց մը՝ Մահաւանդ որ այս բերոք Տէրութեան վրայ բերացնելով, մեր եկամուտը ողջի կը կապուի եւ Ազգին վիճակը ապահովութեան մէջ կը մտնէ, իսկ ընդհակառակին, ինչպէս ումանք կը մտածեն, այս տրոց հաւաքման գործը Առաջնորդներու յանձնուի, պարայէ յառաջ կը բերէ, ժողովրդին եւ Առաջնորդին մէջ յարատե գմտութեանց եւ ծախուց դուռ մը կը բանայ :

Եթէ այս տռաջարկութիւնը իր պարագայներովը հանդերձ չընդունիր Երեսփոխանութիւնը, ետ կառնեմք զայն.

ԱՐԾԱԿ Յ. Է. — Այս խնդիրը թէիւ մը ձեռնհասութեանէն վեր կը ճանչնամ, պահայն Աչրդիչն էքինտի առաջարկութեան ապարդիւն ըլլալու հաստատելու համար սաալ կը յարեմ թէ Տէրութիւնը առաջ իւր տուրքը պիտի ժողովէ եւ Ազգինը պարայէ պիտի մնայ միշտ :

ԱՂԱՄՈՒ Մ. Է. — Սա կուզեմ գիտնալ թէ այս տուրքը մարրու պիտի ըլլայ, թէ Տէրութիւնը դանձէ նէ պիտի տայ:

ԱՅՐՎԱՀԵՆ Է. — Մարրու պիտի ըլլայ հորկու :

ԱՏԵԽԱՊԵՏ. — Պէտք է սկզբունքին վրայ խօսուի եւ պարագաները ի վերջոյ կորչուին :

ԶԱՐԴԱՐԵԱՆ Պ. Է. — Աչրդիչն է. Փէնսիի ընդհանուր խորհրդածութիւնները աղդային կառավարութեան կը վերաբերին, եւ սուսպիր փափառելի բաներ են սակայն եւ կըսեմ որ Տէրութեան խնդրուի այս կառավարութեան ձեւը, որտեղ նաև հաւաքիւի տուրքը օրինաւորապէս գործածուի :

ԱՅՐՎԱՀԵՆ Է. — Ազգը Սահմարադդըրութեամբ կրնայ կառավարուիլ եւ Տէրութիւնը նոյնը տուած է Ազգին, Վարչական ձեւը կը փոխուի, բայց այն արտօնութիւններն՝ զոր Տէրութիւնը չնորհած է մեզ, երբէք, Մի՛ կարծէք որ մեր առաջարկած տրոց կերպով նոր դրութիւն մ'է եւ ազգային արտօնութեանց կը դպի : Յայնք՝ որք աւելի նախանձախնդիր են իրենց իրաւանց, այս կերպով կը հաւաքեն ազգային տուրքը, Տուրքը մինչեւ յարդ նուէրի ձեւով կառնուէր, սակայն ինչպէս ըստ արդին, այսուհետեւ ժողովուրդը բարեպաշտական ոգւով Բաղադրական Վարչութեան ստակ չի տար :

ԶԱՐԴԱՐԵԱՆ Պ. Է. — Խառն Ժղովը իր պաշտօնը Բ. Դանէն ընդունած ըլլալով, կրնայ իւր վիճակը յայտնել անոր եւ ուղածները ընելու հրաման ստանալ :

ԱՅՐՎԱՀԵՆ Է. — Սահմանագրութիւնը գագրած է գործադրութեան մէջ գժուարութիւններ ըլլալուն համար, եւ կրօնական ու Բաղադրական ժողովոց տեղ Խառն Ժղովը մը կազմուած է այս թէրութեամբ որ ի հարիկն ընդհանուր ժողովոյ գիմէ ուրեմն ինչպէս Ընդհանուր ժողովը զատ եւ Խառն Ժղովը զատ կը նկատուի, եւ Բ. Դրան դիմելու առաջարկութիւն կըլլայ այնպիսի խնդրոց համար, որոց լուծումը Ընդհանուր ժողովին յանձնուած է :

ԱՄԱՆԱԽԱՆ Պ. Պ. — Տուրք մը օրինաւոր եւ արդար ըլլալու համար երկու պայման պէտք է ունենայ. որք են, Ա. պի-

առից չափով սահմանուիլ եւ Բ. կարողութեանց չափով բաշխուիլ։ Մէրգիշէն էլինա-
մին առաջարկութեան ոգւյն վրայ խօսք չափանից պատճեամբ ելու ա-
մենին դիրին, կատարեալ եւ գործադրելի
միջոց է, գրեթէ Ֆէրութենին փիսառու-
թիւն ժ'ըսել է։ սակայն բաշխումն արգա-
րութեան համաձայն չ'երեւար ինձ։ Աւասի
կառաջարկեմ Ատան Ժողովին կամ Մասնա-
ժողովի մը յանձնուի որ այս խնդրոյն պա-
րագ աներուն վրայ ծրագիր մը պատրաստէ։

Սէրգևան էն։ — Առ այժմ ամեն բան
խաւարի մէջ է, ոչ իսկ չափ եւ ոչ պիտոյք կարելի է որոշել։ Մէր առաջարկութիւնը
յաւիտենական օրէնք մը չէ, այսօր կը գոր-
ծադրուի եւ տարիէ մը ետք Պատրիարքա-
կան յայտագրով մը ետ կը ձգուի, եւ կամ
անոր ծանր պարագան երը իւլ մեջմարին։ Իսկ
մանրամասն պարագաներուն գալով՝ Ատան
Ժողովը թէ եւ Զեզմէ Ընարեալ չէ, սակայն
Զեզմ չափ կը սիրէ զեզմը, կը կարէկցի ա-
նոր վրայ, եթէ մեր վրայ վատահութիւն չու-
մի Ընդհանուր ժողովը, կրնայ ուրիշներն ալ
մեզի յարել։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ. — Եթէ ինդրոյն
մէզբամբ միայն օրոշում տրուելով զործագ-
րութիւնն ըուլութովն Խառն Ժազմայի յանձ-
նուր, Ընդհանուր ժողովն ա'լ գործ չի մը-
նար եւ չի գիտանար թէ ինչպէս պիտի զոր-
ծագրուի այս առաջարկութիւնը։ Սակայն
Խառն Ժողովը որչափ պիտի տեսէ Հցիսմակը,
եւ եթէ ասկէց վլաստակար հետեւանք ծա-
գին, պատասխանառուութիւնը Ընդհանուր
ժողովոյն կը մեայ։

Ահա այս նկատութեամբ ըստ որ Մաս-
նաժողովի մը ձեռքը ամեն պարագաները
պրշուրն եւ Ընդհանուր ժողովը զիտակցու-
թեամբ եւ համոզմամբ համութիւն տայ։

Սէրգևան էն։ — Բնդհանուր ժողովը
առաջարկութեամբ է եւ կարչութիւնը

տու կը մեայ եւ հիմա պէտք է յայտնէ որ
զայն կենդանունի թէ ոչ, անոր պարագաները
որոշելու եւ զործադրելու պաշտօնը Խառն
ժողովոյն կը յանձնէ թէ ոչ։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ. — Խնդիրը բոլորո-
վին մաթի մէջ է, կարծեմ Ընդհանուր ժո-
ղովոյ իրաւունքն է որ իւր օրոշելի բանը
կանխաւ կատարելապէս հասկնայ։

Սէրգևան էն։ — Մէր առաջարկու-
թիւնը խիստ պարզ է, Տէրութեան ձեռօց
մարզ զլուխ կ զըւ, տուրք պիտի առնելի,
որու կէսը Առաջնորդաց եւ միւս կէսը կեղ-
րունակն կարչութեան պիտի սահմանուի։
Թուրքի առածը՝ Մինարէ լուսն բըլընըն
հանգրալար, կըսէ, Խառն ժողովը կանխաւ
պիտք եղածը մատած է, կը մեայ միայն
Ընդհանուր ժողովոյն այս սկզբունքը ընդու-
նիլ կամ մերժել, եւ եթէ վատահութիւն
ունի Խառն ժողովոյ վրայ, պարագաները ո-
րոշելու եւ զործագրելու հոգը անոն-
ելի է, Խառն ժողովը պաշտօնատրութեան
մասին Ստեփան Պէյին առաջ բիրած անվը-
տահութիւնը չեմ կրնար Ըմբռնել։ Կրնայ
ըլլու որ հիմա ասկէց դուրս եղած միջոցիս
մեռնիմ։

ԱՐԵԱՆ Ս. Էն։ — Խնդիրը Խառն ժողո-
վը, այնպէս Ընդհանուր ժողովը առ ժամ-
եայ է, Ընդհանուր արոց խնդիրը մեր ձե-
ռուն հասութիւնն էլու վեր։

ԿԵՐՄԵՍԱՆ Գ. Էն։ — Դաւառարեակ
ազգայինք թէ եւ նիւթապէս անկարող, բայց
միշտ տուրք կը վճարեն, իսկ Պօլեցիր ին-
չո՞ւ չեն մասնակցիր անոնց։

ԱՏԵՆԱԴՐ. — Սահմանադրութիւնը
առ այժմ գադարեալ է եւ կարչութիւնը
ազգային ամենակարեւոր զործերը տնօրի-
թելու համար դրամի անհրաժեշտ կարեւո-
րութիւն ունի. ուստի Խառն ժողովը տուր-

քի կերպ մը որոշած է, զոր լնդհանուր ժողովյին կը ներկայացնէ :

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՆ. — Մինչեւ հիմա յայտնուած դիտողութիւններէն երեցաւ որ այս առաջարկութեան մասին երկու կարծիք կայ դիխաւորապէս : Ամսանք ժողովներու առժամեայ վիճակը, եւ ամսանք պատասխանառութեան խնդիրը յասաջ բրելով չեն ուզեր ընդունիլ : Այս երկու մասերն ալ սակաւաթիւ երեցան . ուստի կազմակերպութեան առաջ Պէտք՝ որ խնդիրը քուէի դնէ :

Առենապետ Պէտք խնդիրը քուէի կը դնէ, եւ 17 քուէի դէմ 20 քուէով լընդունիլ : Մէրգիչէն էֆէնտիի առաջարկութիւնը :

2.

ԱՏԵՆԱՊԵՏ. — Խառն Ժողովոյ Առենապետ էֆէնտիի ինչպէս որ յայունեց, երկրորդ առաջարկութիւն մ'ալ ունի : Ռւսափ կը հրաւիրեմ զինքն ինօսք առնուլ :

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՆ. — (Առենապետ Խառն Ժողովոյ) Խառն Ժողովոյ երկրորդ առաջարկութիւնը նկեղեցականաց անհրատական վիճակին եւ արժանաւոր նկեղեցականներ հասցնելու խնդրոյն կը վերաբերի :

Նախ՝ պէտք է որ նկեղեցականները օրինաւոր գասակարգութեան մէջ ազգային գործերու ընթացքին ընտելանան եւ այնուհետեւ ասահճանարար պաշտօն ընդունին : Երկրորդ՝ Առաջնորդներուն զոհացուցիչ ժողականներ սահմանելու է իրենց վիճակին յատկացեալ տուրքին վճարելու պայմանաւ : Երրորդ՝ ապահային մէջ արժանաւոր նկեղեցականներ հասցնելու համար ժառանգաւոր վարժարաններ հիմնելու է : Եւ ըստ որում ասիկայ ժամանակի կը կարօտի, եւ արդի ունեցածնիս պահանջուած կատարելութիւնը եւ հանգամանքը չընին, ուստի

պէտք է որ Գաւառներէն ու Պօլաչէն եկեղեցականութեան հօջում ու յարմարութիւն ունեցող ուսումնական անձերը անմիջապէս հուսաքարութիւններու զործածելու համար :

ԱՐԾԱԿ Տ. ԷՆ. — Եթէ Ընդհանուր ժողովը այսօր այդ որոշումներն ընէ եւ վազը Սահմանադրութիւնը Ազգին յանձնուել, ի՞չ ըստնի պիտի ծառայեն անոնք : Սակայն այդ առաջարկութիւններէն այնպէս կը հետեւի որ Սահմանադրութեան բնաւ գալիքը լիկայ :

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՆ. — Այս առաջարկութիւնը Սահմանադրութեան հետ կապ չունի եւ այնպիսի գլխաւոր պէտք մ'է որ Սահմանադրութիւնը ըլլայ կամ չ'ըլլայ, պիտի ի գործ դրուի : Սահմանադրութիւնը վարչական մեր մ'է միայն :

ԶԱՐԴԱՐԵԱՆ Գ. ԷՆ. — Այս առաջարկութեանց գործադրութեանը համար Խառն Ժողովը Ընդհանուր ժողովին դիմելու կարուտութիւն չունի : Կրնայ ինքնին այս պէտքերը հոգալ եւ լեցնել :

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՆ. — Մեք Սահմանադրական ոգւով Ընդհանուր ժողովյին գիմեցնեք եւ անոր Զեզի չափ նախանձարնդիր ենք . ուսկի՞ց յասաջ կուգան այս կասկածները :

Առենապետ Պէտք այս երկրորդ առաջարկութիւնն ալ քուէի կը դնէ եւ մեծագոյն մասամբ կը նեղունուի :

3.

ԱՏԵՆԱՊԵՏ. — Մէրգիչէն էֆէնտիի Խառն Ժողովոյ երկրորդ առաջարկութեան վըրայ ալ պիտի ինօսի :

ՍԵՐՎԻԶԵՆ էֆ. — Մասն ժողովոյ երրորդ առաջարկութիւնը վարչական հրահանգ մը պատրաստելու խնդրոյն կը վերաբերի.

Ինչպէս Սրբազն Պատրիարքը, նայնպէս Առաջնորդ մը հայր է իւր Վիճակային ժողովրդեան. Իրեւ հայր պարտաւոր է անոնց բարոյական թերութիւնները և զղել է հրահանգել. իսկ իր հովին՝ իւր հօտին արքաւութեանը վրայ հսկելու պաշտօն ունի. Եկեղեցական մը իւր ձեռնադրութեան օրէն այս ուստար կը կատարէ թէեւ, սակայն մեծ պալու ունի որ այն պարտաւորութիւնները յօդուած առ յօդուած հրահանգի տակ մըտնեն: Առաջնորդ մը քաղաքականապէս յարաբերութիւն ունի Տէրութեան, Կուսակալի եւ տառար ազգաց հետ. ի՞նչ հիման վրայ պիտի կատարէ այս յարաբերութիւնները, ի՞նչ սահմանի մէջ պիտի գործէ, եւ ի՞նչ պարագաներու մէջ կեդրոնական վարչութեան պիտի դիմէ. անոնց վրայ հրահանգ մը պատրաստել անձիթական պիտոյք մ'է, որով նաեւ կեդրոնական վարչութիւնն ալ իւր ձեռքը ուղղեցոյ մը կունենայ:

Առաջ ժողովը կառաջարկէ որ այս հրահանգը ծրագրելու դորժը իրեն յանձնուի այս պայմանաւոր որ Ընդհանուր ժողովը ետք զայն սրբագրէ, եթէ հարկ համարի:

ԱՍԱՅԱՑԵԱԿԱՆ Մ. էֆ. — Եթէ որ մը Սահմանադրութիւնը վերադառնայ մէզի, այս ժամանակ այս յարաբերութեանց կանոնները հաստատ պիտի մնան, թէ ոչ եղծուած պիտի համարուին:

ՍԵՐՎԻԶԵՆ էֆ. — Մեր առաջարկածը կանոն չէ', այլ հրահանգ մը որ կրնայ վոփոխութեան ենթարկուիլ:

ԱՍԱՅԱՑԵԱԿԱՆ Մ. էֆ. — Մասն ժողովը իր վարչական գործերը անօրինելու համար կրնայ իւր ձեռքը հրահանգ մ'ունենալ եւ գործադրել զայն. սակայն եթէ ասկէց ծանր հետեւութիւն մը յառաջ գայ, Մասն ժողո-

վը բնականապէս պիտի ըսէ թէ Ընդհանուր ժողովը առաւ զայն իրեն Աւստրի վատահութեան գումարէ մը պիտի է եւ ես զայն տուող ներուն առաջինը կըլլամ:

ԱԵՐՎԱԶԵՆ էֆ. — Հրահանգի խնդիրը փափուկ խնդիր մ'է. եթէ Ընդհանուր ժողովը Առաջ ժողովոյ վրայ վատահութիւն չունի, կրնայ զայն Մատնաժողովի մը յանձնել:

ԱՍԱՅԱՑԵԱԿԱՆ Ս. Պէտ. — Ենր ուզածը վատահութեան գումարէ մ'է:

Ատենապէտ Պէտը վատահութեան համար գումարէ կառաջարկէ եւ մեծագոյն մասամբ կընդունուի:

4.

ԱԵՐՎԱԶԵՆ էֆ. — Մեր շորրորդ առաջարկութիւնը Ասոյ եւ Աղթամարայ կաթողիկոսութեանց խնդիրն է:

Կը յիշեցնեմ Ձեզ որ այս ինքնընտիր կաթողիկոսութերու մէկուն ձեռքէն արիւն կը հոսի, եւ միւսին հագած զգեստները ազատուն: Ժողովներով անոնց ընտրութիւնը ապօրինաւոր գատուած եւ որշուած է որ Կաթողիկոս չի ճանչցուին: Սակայն այս որոշումը գործադրուած չէ գեռ եւ անտարակոյս պատճառներ եւ գուարութիւններ ունի, որոնց վրայ պիտի խօսիմ կիւրա:

Եայսնի է արդէն որ Ասոյ մէջ Աջապահեան անունով յաջորդութիւն մը պահուած է գործիք ի վեր. այս յաջորդութիւնը դրոշակ մ'նշած է իր ներքեւն ժողովներով լինել մը ժողովուրդ. զայն շարունակելու համար նայն ցեղէն եղած մարդ մը յառաջ կը բերուի: Այս տրամադրութեան մէջ կերեւի նաեւ Աղթամարայ Աղոստ ալ: Արդի կաթողիկոսին պէս մարդ մը, թէեւ ապօրինաւոր եւ ամրաստանաւալ, թէմականներուն մէկ մասին կողմէն կաթողիկոս կը ճանչցուի:

Եթէ ասոնց անդ նորերն ընտրուին, կը վախցուի մը ժողովուրդը զլուխ կը բաշէ կամ կրօնափախութեան կը դիմէ: Ահա ասոնք են այն դժուարութիւնները որոնք գործադիր իշխանութեան առջեւը կենքն: Ասոյ Աթոռը հիմա չէ թէ թափուր՝ այլ բոլորպին պարագէ: Քահանայ մը անգամ չիկայ: Սրբազն Պատրիարքը Տեղապահ մը դրկեր է ասկից առաջ, սակայն ան ալ ուտելու հաց չի գտնելով առար քալեր է: Ազթամարայ Աթոռն ալ մէկ հոգդէ պարագեր զիզելու վրայ է, և իրաց այս վիճակը աւելի պիտի ծանրանայ, եթէ ազդու գարսման մը չի տարուի: Ասկէց առաջ Ընդհանուր ժողովը մասնաժողով մի կազմեց Կաթողիկոսական Աթոռոց յարթերութեան սահմանելու որոշելու պաշտօնով: Մասնաժողովը անդամներին պամաք հրաժարեցան եւ ումանք ձգեցին դաշին, եւ մասնաժողովը գործ մը չի հրցան յառաջ թերեւ: Ասոր անդ նոր մը կազմելու է ձեռնհան եւ բանիրուն անձերէ որ այս կարեւոր խնդիրը քննելու զրազի: Բարի մը դիմուզութիւններ կըլլա: ասդին անդին՝ որք ուշադրութեան արժանի են:

Առաջին. Թեմական իրաւունքը յարգել ժողովրդ ային գրգռմանց առաջքը առնելու համար:

Երկրորդ. Քննել թէ Աշխապահեան Շերքատանը ունի՞ այնպիսի առանձնաշնորհում մը՝ որ մինչև անգամ իւր ցեղին անարժան մէկն ալ ըլլայ, Ազգը պատուէ զանի և Աթոռը յանձնէ անոր:

Երրորդ. Աղջամարայ Աթոռը էջմիածնի կամ Պօլսի Պատրիարքութեան եւ Սիոն Երուսաղէմի Պատրիարքութեան հետ մ'առցը ներ:

Խառն ժողովը Ընդհանուր ժողովին կը թողու վատահանթեան արժա՞ի յանձնաժառավ մը կազմել, որ այս գիտազութիւնները իւր մաքին առջև ունենալով բինաւ որ որու շում մ'ընէ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտրոս — Ընդհանուր ժողովը Կաթողիկոսական խնդրոց հետ աշխատի գրագեցաւ որ անոնց ամեն պարագայներուն աեղեակ է: արգին Խառն ժողովն այսօր իւր միւս առաջարկութիւններուն մէջ բնաւ զիշում ցոյց չի տուաւ, և Ընդհանուր ժողովին ազգային գործերէ զրե՛թէ հրաժեշտու խնդիրը, հիմա այս Կաթողիկոսական խնդիրը Ընդհանուր ժողովովն ի՞նչ հարկ կայ թուոււ: ի՞նք պիտք է ստանձնէ զայք ալ:

Արդ ես կառաջարկեմ որ այս խնդիրն ալ Խառն ժողովոյն յանձնաւի:

ԵՒՐԱԿԱՅՆ ԵՆ Եթէ Ընդհանուր ժողովը Ստեփան Շէյխն սուաջարկութիւնը կը նշուուի, Խառն ժողովը ոպաւուած է այս հոգոյին վրայ ծրագիր մը պատրաստել եւ զայն Ընդհանուր ժողովոցդ զիտազութեան ներկայացնելով՝ որոշագրեւ, եթէ յարժար գատուի:

Առանձակեց Պէտրոս Երեսով վատահանթաց շատերուն խնդրանց վրայ այս սուաջարկութիւնը քու էի կը դնէ եւ մեծագոյն մասամբ կը լույսուի:

Առեանը վերջացաւ ժամը 10 ու կէ սկզ:

Առեանը:

Պ ՍԵՐԿՈՒԵԱՆ



ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Ի Ս Տ Ի Զ .

Կ Ն Ա Յ Ե Խ Ա Բ Ե Ր 1867

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ

Ա Ա Ր Ա Խ Ա Կ Գ Է Ց Ֆ Է Ր Ո Ւ Հ

(Ներկայ Երեսվոլսանք 51)

Ատեանը չի բացուած, Աէրպիշէն է փէն-
տին առարկելով թէ Ընդհանուր ժողովը որ-
շափ որ 71 հոգիով մեծագոյն մաս գտնելու
անշարժիութիւնը տեսնելուն՝ 51 թիւը բա-
ւաւկան դատաստ է նիստ կազմելու համար,
տակայն այս որոշումը հի նոտիին ապօրինաւոր
կը համարի, նոյն իսկ Բ-արձր. Առջի Փաշչ-
յին այս կէտին նկատմամբ ըրած ակնարկու-
թիւնը յառաջ բերելով, եւ կը յարի թէ՝
Առեանը թէեւ 51 Երեսվուանաց ներկայու-
թեամբ կրնայ բացուիլ, բայց որոշում մը
տալու համար 71 թուոյն մեծագոյն մասը
անհրաժեշտ հարկաւոր է :

1.

Ատեանը կը բացուի եւ նախընթաց նիս-
տին ատենագրութիւնը կարդացուելիք եւ ա-
ռանց դիտողութեան ընդունուելիք ետեւ, Ա-
ռենապետ Գէյը կը հաւաիրէ զԵրեսվուան-
ները որ ժողովոյ թուոյն որինաւորութեան
եւ բաւականութեան վրայ իրենց կարծիքը
յայտնեն :

ՍԵՐՎԱՉԵՆ ԷՅ. — Դիւանը Երեսվուան-
աց կարծիքը խնդրելու իրաւունք չ' ունի,

որովհետեւ Երեսվուանութիւնը իր առջեւ
որինագիր մ'ունի, հետեւապէս անկարող է
նա յուղել եւ որոշել այնպիսի խնդիր մը՝
որ ինքնին իր կանեն նոյն որինագրին մէջ
նշանակուած է: Մահմանագրութեան պա-
հանջած մեծագոյն մասը 71 թուով կը կազ-
մուի, եւ որոշում մը տալու համար գէթ
պէտք է որ 36 մայն կամ քուէ փնտուիր,
եթէ ու Ընդհանուր ժողովը Մահմանագրու-
թեան ոգեւոյն հակառակ վարուած կըլլայ:

Ի Թ Ի Ռ Ո Ւ Ա Խ Ա Կ Գ Է Ց Փ Ա Յ Ջ Հ ո ր
Մահմանագրութեան մէջ 71 թիւը մեծագոյն
մաս որոշուած է, սակայն Երեսվուանները
140 հոգիի վրայ հաշուելով, եւ որովհետեւ
Փաւառական Երեսվուանները չին ընտ-
րուած, Ընդհանուր ժողովը Պօլսի Երեսվու-
անաց թուոյն համեմատ 51ը ընդունեց
դիտութեան համար, մանաւանգ որ Մահ-
մանագրութեան մէջ նշանակուած է թէ երբ
Պօլսի Երեսվուանները ընտրուին, ժողովը
անմիջապէս նիստ կրնայ կազմել. ուրեմն
այս թիւը Մահմանագրութեան մէջ հիմ մը
ունի, եւ կարծեմ ապօրինաւոր չէ, ինչպէս
որ արգէն այս կերպով շատ նիստեր եւ գըլ-
խաւոր որոշումներ եղած են:

ՍԵՐԱԼ-ԶԵԽՆ ԷՅ. — Կը հարցնեմ, սովորութիւնը կը յարգուի թէ կանոնը. սովորութիւնը այս վերջինիս առջև յարդ չունի, բայց Իւթիւնեամ է թէնաին տարրեր կերպով կը մոռնէ. Ասհմանադրութիւնը բացարձակալս արամատրած է որ 71 հոգիով նիստը լլայ, ժողովոյն ամբողջութիւնը այժմ 100 հոգիէ բաղկացեալ ըլլալով, եթէ անոր կէսը օրինաւոր համարուի, քիչ ատենէն այս թիւը դանազան պատճառներով աւելի կրնայ նուազիլ, եւ այդ ատեն հարկ կըլլայ ըստ այնու ուրիշ մեծագոյն ժամ մը որոշէլ. Այս սկզբունքը բնաւ ինձ համար ընդունելի չէ, եւ ես մինակ կրնան մը կը ճանչնամ, որ է Ասհմանադրութիւնը. Ընդհանուր ժողովին տըրուած է Ազգին կամքը ներկայացնելու եւ ի հարկին զոյն դիտցնելու պաշտօնը. Ազգը իւր նրեափառաններու ընորութեամ մէջ աղքային իւղիքներու տեղեակ, քաղաքագէտ, եւ մեռնէնս անձեր փետուած է, այնպիսի անձեր, որոնք Ազգին կացութիւնը, հանգամանքները դիտնու, ինչպէս եւ ներկայ նրեափառանները, և Ասան ժաղավը՝ եթէ այսօր ինչ ինչ խնդրաց համար նրեափառանները կամքը գիտէ, չէ թէ անձնց կործիքը՝ այլ Ազգին կամքը խնամալու համար է, Կը հարցը և ուրիշներ, Բնակչուր ժողովը 51 հոգիով Ազգին կոմըր ներկայացնելու կորող է այդեօք. Անու ասիկ կը պատասխանեմ. — Ընդհանուր ժողովը իւր յառկութիւնները կորւած է. 71 հոգիով նիստ ընել անհարիսի կրլլայ, եւ Ասհմանադրութիւնը այս թիւը կը պահանջէ. Ասկէց առաջ 71 թուոյն որոշումը ներած ատեն. ես բոլորեցի որ այսպիսի իրաւունք մը չունիմք, եմ խոցմտանքս չներէր տարրեր կերպու վարուիլ, եւ ամէն նրեափառան այս խնդրաց լուծումը իւր խըդն մէջ կրնայ գտնել:

ԳՈՅՈՒԱՆ Ա. ԷՅ. — Ասհմանադրութիւնը մեր մեռը զ մոխուած ատեն, նրեափառանութիւնը իւր յիսղոր մարմին մը 51 հոգիով նիստ հաղմելու որոշումը ըրաւ, թէեւ ինչպէս Աէրվիչն է թէնորին նոյնպէս եւ ես

բողոքեցի այն ատեն. մի եւ նոյն բողոքը կը կրնեմ այսօր, ուր Ասհմանադրութիւնը այսինքն մեր նըրեափառանական պաշտօնին փոխանորդագրութիւնը չունիմք 'ի ձեռին, ի՞նչպէս կը համարձակիմք կրկին այս սկսալ ման գիմելու.

ԱԷՐԱԿԱԽՆ ԷՅ. — Գոլըկան է Փինութիին այս վերջին կարծիքը սխալ է. եթէ նրեափառանութիւնը տակաւին մնացնը է, իւր լիազօր իւղանութեամբն է. Երբ Ասհմանադրութիւնը բողորովին վերնայ, նրեափառանութիւն չի մնար, եւ եթէ այսօր այն կը մնայ, ըսել է որ լիազօր է.

Նրեափառանամաց թիւը քանի որ նուազեր է, ժողովը իւր յատկութիւնները կորւաներ է. Ասհմանադրութիւնը տրամադրած է որ երբ Քաղաքական ժողովոյ անդամոց երեքը պահի, անձիքապէն վերակազմուի, սակայն նրեափառանական ժողովոյ պակասը երեքը լրացած չունի. Ազգը ցիր եւ ցան, բանիրուն հովիէ զորք եւ քայլայման վիճակի մէջ է. որու գարման մը տանելու համար Ասան ժողովը անօրինութիւններ խորհած եւ առ նոնց ներառանութիւններ խորհած եւ ապարաւուած է. Եթէ կրնաք զայն ինացնել մեզ, հրամացէք խօսիլ. արիւն Զեր ի գըլուին Զեր, մեք անպարտ կը մնանք.

ԱԷՐԱԿԱԽՆ է Փինութիի այս առարկութեանց համամայն կործիքը յայունեցին Փախազեան Վէրոր Ամիրա, Աիւրէնեան Յովհաննէս եւ Տրէնեան Արքահամ է Փինութիւնը :

ՄԱԿԱԿԱՆ Գ. ԷՅ. — (Ասելու դուրս) Այսօր Աէրվիչն է Փինութիին նոր խնդիք մը յարուցանել կուզէ, բայց մեր արձանագրութիւնները կրնան վկայել որ ասկէց առաջ 51 թուոյն շատ մեծամեծ իւղիքներ, ինչպէս կաթողիկոսի ընտրութեան խնդիքը եւ այլն, ուժուած եւ որոշուած են. Եթէ Ընդհանուր ժողովը անբաւական էր, ինչո՞ւ ուրիմի Աէրվիչն է Փինութիին ատկից առաջ աերու գիմելու

հարկ տեսաւ, եւ այսօր ապօրինաւորութեան կերպարանը հաջցնել կուզէ:

Ընդհանուր ժողովը, ինչպէս մինչեւ ցարք, նոյնպէս այսօր Սպահն կենական խոդիրները երեսի վրայ չի ճգելու համար կրնայ որոշում ընել. մանաւանդ որ Սահմանադրութիւնը ըստ է, թէ երբ Թաւառական նրեափառանց ընտրութիւնը ուշանայ, ներկայք կրնան գումարուիլ եւ որոշում ընել:

Մի եւ նոյն կարծիքը կը յայտնէ նաեւ Զարդարեան Դէորդ կիէնաբի:

ՍԵՐԱԿԻՉԵՆ Էֆ. — Կը զարմանամ որ Մարկոսեան էֆէնար Սահմանադրութիւնը ազէկ չէ հասկցը, չեմ գիտիր թէ ո՞ր յօդուածին մէջ նշանակուած է որ 51 հագիով կրնայ ժողով գումարուիլ եւ որոշում արդուիլ:

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. Էֆ. — Սահմանադրութիւնը 140 նրեափառանց թուոյն վրայ 71 ընծագոյն մաս որոշած է, ասկայն այս թիւը ամրող չէ այսօր, մանաւանդ որ ասկից առաջ նոյն իսկ Աէրվիշն էֆէնար 51 թուով եղած որոշումներու համար քուէ տուած է, եւ զարմանք են՝ որ այսօր այս սկզբունքը կը հերքէ.

ՍԵՐԱԿԻՉԵՆ Էֆ. — Եթէ Սահմանադրութիւնը վերի ժողով մը կազմուի, եւ ազգային խնդրոյ մը վրայ իմ կարծիքու ուզուի, տակաւին չեմ զանար զայն: Ես այս որոշման դէմ բողոքեցի այս տեսն. պարտաւորութիւն չեր ներէր առնել քայլը եւ քուէ տուի, բողոքելով միշտ տեղի ունեցած ապօրինաւորութեան դէմ: Եթէ Ընդհանուր ժողովը Աստեապետ կամ Պատրիարք Շլայփի, իմ պարտքս էր որինաց վրայ հսկել, ասկայն ես իր յու նրեափառան բազոքելու իրաւունք մը միայն ունի, եւ ես այս իրաւունքի գործ դրի:

Ասան ժողովը քանի մը խնդրոց համար

նրեափառանութեան դիմեց, անոր եւ հետեւապէս Ազգին կամքը ուզեց գիտեալ. բայց քուէ արկութեան արդիւնքը չի հասկցց. ուեցաւ տարսում մնալով խնդրոց որոշումը: Եթէ այսօր ընդդէմ կամ ի նպաստ 36 քուէ շատացուի, որոշում մը չըրնար արուիլ:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Ենդիրը բաւական յուղուեցաւ, երկու առաջարկութիւն կայ հիմա, Առաջին, ասկից առաջ եղածներուն պէս 51 նրեափառանց նրեայութեամբ Ատեանը բացուի, բայց որոշում մը վաւերական ըլլալու համար Սահմանադրական մեծամասնութեան թուոյն մեծ ագոյն մասը, այսինքն 36 քուէ կամ մայն վիտառուի: Երկրորդ, 51 թուով նիստ եւ որոշում ըլլայ:

Ատենապետ Պէյը այս երկու առաջարկութիւնները քուէք դնելով, առաջինը կը նկանակուի: մեծ ագոյն մասամբ: Հետեւաբար Ատենապետ Պէյը կը հրաւիրէ զՄէրգիչին էֆէնարի կրիել նառն ժողովոյ առաջարկութիւնները:

ՍԵՐԱԿԻՉԵՆ Էֆ. — Այս առաջարկութեան դէմ բողոքողներ եղեր են, պէտք է որ անոնցմէ մէկը իր իրաւունքներն եւ պատճառները առաջ բերէ որ պատասխանեմք է:

ԱՐԾԱԿ Բ. Էֆ. — Անցեալ նատին մէջ Ասան ժողովոյ առաջարկութիւնները գոհացուցիչ կերպով չի հասկցուեցան, ասկից հասարակութեան մէջ զանազան կասկածները ծագեցան. ուստի Ասան ժողովը այս մասին բացատրութիւն տալու է:

ՍԵՐԱԿԻՉԵՆ Էֆ. — Ասան ժողովոյ առաջարկութեանց երկրորդն եւ երրորդը բացատրութեանց չեն կարօտիր երբէք. ուրիշն Եղբ խօսքը առաջնոյն կը վերաբերի, որուհամար աւ արդէն ծրագիր մը պիտի պատրաստուի:

ԱՐԵԱԿ Յ. ԷՅ. — Հասարակութեան մէջ կան շտակը, որոնք կը սի թէ Սահմանադրութիւնը քիչ օրէն Ազգին պիտի յանձնուի, եւ ինչ հարկ այժմէն այսպիսի խնդիրներ յուղել, որոնց նկատմամբ ի հարկ է Սահմանադրութեան մէջ կանոններ պիտի գտնուին:

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՅ. — Անհնար է որ Սահմանադրութիւնը գալուն պէս անմիջական գործադրութեան մասէ, ի հարկէ թևնիչ Յանձնուողութիւնը մը պիտի յանձնուի. եւ առի անգամ այս քննութիւնը տասն ամսոյ շափ տեւեց, չգիտեմ թէ այս անգամ որքան ժամանակի կը կարօտի. Ազգին կացութիւնը, մեր խիճը չի ներէր որ այժմու վիճակը գեւ եւս շարտնակուի:

ԱՂԱԹՈԽ Մ. ԷՅ. — Ժողովրդեան մէջ պարտած տարածայնութիւններէն մէկն ալ այն է որ այս առուրքը արգեօք գտառները միայն պիտի վճարեն՝ թէ Պօլսի մէջ ալ հաւաքում պիտի ըլլայ:

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՅ. — Ասոնք խնդրոյն մանրամասն պարագայներն են եւ գետ որոշուած չեն որ Զեղի պատասխան տամբը. Ընդհանուր ժողովը այս առուրքի ուսումնակութիւնը իրը սկզբունք կը նշգունի՞ թէ ոչ, ահաւասիկ խնդիրը. Ասոնք ժողովոյ անդամները Ազգը կը սիրեն եւ անձնուէր են անոր, քա՛ւ լիցի որ անոր համար վնասակար բան մը խորհին, եւ ինչ վնաս կրնայ ծագիլ ասկից. մեր առաջարկած Ազգին համար առուրք մ'է, եւ Ցէրութեան համար թես մը. Եթէ առաջին փորձէ մը ետեւ այս առուրքին դադարումը հարկ դատուի, Ցէրութիւնը այս մասին մեր ժենը խնդիրը ինքնայօժար կը նշուի, որավիճեւեւ այս առուրքը որ Ցէրութեան համար պարագայ պիտի ունենայ, բեռ մ'է իրեն, եւ բեռ մը սիրտ յօժարութեամբ կը թօթուի. Եթէ Դուք այս առաջարկութեան մէջ երկիւղի պարագայ ոք կը նշարէք, յաշաջ բերէք զանոնք. Զեր կասկածներն եթէ

հիմնական են, ինչո՞ւ Ասոնք ժողովը վատանքի մէջ ձգէ զիզզը. մինչդեռ իւր միակ նպատակը անոր վիճակը բարութել եւ բարիք մը ընել է:

ՇՈՅԾԻԿԱՆ ԱԼԵԿՏԻՔ, ԱԲՐԵՅՆեան Յովհաննէն եւ Թագւարեան Յովհաննէն է Փինտիները միամայց կառաջարկին որ տրոց նկատմամբ Խառնու ժողովոյ ըրած առաջարկութիւնը մասնաւողով մը միջոցաւ քննուի եւ ծրագիր մը ներկայանայ:

ԻՆԹԻՆԱՆԱՆ Կ. ԷՅ. — Երեսափոխանական ժողովը իր իշխանութեան ծագումը ժողովրդէն տառած ըլլալով, հասարակաց կարծիք ուշագիր ըլլալու է: Երկու կարծիք կայ այս միջոցին հասարակութեան մէջ նախ այս տրոց գործադրութիւնը Պօլսին սկսիլ, եւ յետոյ գաւառներու մէջ մացնել գործուութեանց պատճառ չի տալու համար: Երկրորդ՝ կը սուսի թէ ազգային տուրքը, երբ Տէրութեան միջոցաւ հաւաքուի, ոզգային զգացումները կը վիրաւորէ, թէ ժողովուրդը իւր եկեղեցւոյ եւ ուրիշ ազգային հաստատութեանց պիտոյից համար յօժարակամ ստակ կուտայ, երբ պահանջուի իրմէ:

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՅ. — Վեհաբանութեանց ընթացքը քանի մը կարծիք երեւան կը բերէ, Առաջին, ժողովրդեան զգացմանց կը գայի բռնի տուրք հաւաքելը, կը հարցնեմ, մեր հաւաքելիքը տուրք է թէ նույը. եթէ նույը է անենքը, յօժարու նենէ կախում ունի, եթէ տուրքը ի արկէ չսուստէն բռնի կանուի: Եւ որովհեան մեք բռնութեան միջոց չունինք, եթէ ոչ Բ. Դրան դիմել ըլվարտովներուն անունը յայտնելով, որովհանութիւնը մը գործուած կը լլայ: Սակայն հաւաքումը բնդհանուապէս Տէրութեան ձգելով՝ այսպիսի մատնութեան մը հարկ չի մընար: Մեր խոզիրը այս է ո: Կ.մ տուրք առնելու է կամ ոչ. թէ որ պիտի տանուի, ընդհանրապէս առնելու է բռնի. ամեն աղ-

գաց վրայ տուրք կայ եւ ի հարկին բռնութիւն կը գործածուի : Բայց մեր մէջ երբ ինդիրը ազգային տուրքի գայ , բռնութիւնը տարօրինակ կերեւի , եւ կուղուի որ մեր Աղջը արտաքոյ կարգի գրութեան մէջ մընայ : — Երկրորդ . Դօլսէն սկսիլ նախ , եւ փորձ մ'ընել կու զուի : Եւ ինչո՞ւ արդեօք , երբ հաւաքածոյ գումարին կէսը գաւառներու պիտոյից սկսի սահմանուի : Արդարութիւնը կը պահանջէ որ , ինչպէս Կեդրանական պիտօյքները գաւառները չի հոգան , նոյնպէս ալ Կեդրոնը գաւառներունը չի հոգայ : — Երրորդ , կըսուի թէ Արքունի Պատուական տուրքը ինչո՞ն ծանր է արդէն եւ վերդիր տուրք մը տրտունջներու գուռ կը բանայ . Սայոյդ է , առնուած տուրքիրը ծանր են , սակայն մերը իխտ թէթեւ է , եթէ պատցուցի տուր հակառակը հաստատուի , Առան ժողովը իւր առաջարկութիւնն ետ կառաջին է : Չորրորդ , կուզուի որ մասնաժողովի մը միջոցաւ ծրագիր մը պատրաստուի : Կը ցաւիմ որ Ընդհանուր ժողովը միջնեւ ցարդ ապարդիւն մասնաժողովներէ , ծրագիրներէ եւ տեղեկագիրներէ չճանճրացաւ զեռ . Այս ամենը դարձան չեն բերեր ընաւ . Ազգին արդի իմբեկին , որ կործանանան եցը հասեր է , Ընդհանուր ժողովը եթէ մեր առաջարկութիւնը շընդունիր , ուրիշ միջոց մը ցուցնելու է մեզ , որովհետո Առան ժողովը ըրէական յանձնանք կը համարի տատարեր կենալ այս պարագայից առջեւ :

ՍԻՒՐԵՆԵԱՆ Յ. Է. — Թէ եւ Առան ժողովոյ անդամոց եւ Աէրվիչէն էֆէնտիին վրայ վատահութիւն ունիմք , սակայն մասնաժողովի մը միջոցաւ խնդիրը պարզուելէ առաջ , Ընդհանուր ժողովը ի՞նչպէս կրնայ այս առաջարկութիւնը շտապաւ ընդունիլ եւ գործադրել :

ՄԱՐԿՈՍԱՆ Պ. Յ. — Այս ինդիրն իւր նիւթական օգուտներուն հետ բարյացական մէծ մէջ , ունի առաջ պարագայից առջեւ առաջարկութիւնը շտապաւ ընդունիլ :

պար մեօք որոշելի գործ մը չէ : Աւատի երեք հոգիին բաղկացեալ մասնաժողով մը կազմուելու է , որ հասուն խորհրդածութեամբ այս մասին ծրագիր մը պատրաստէ :

Ֆրէնկեան Արքահամ եւ Զարդարեան Դէորդ էֆէնտիները այս կարծիքը կը պաշտպանեն :

ՍԵՐԱՎԻՉԵՆ Յ. Է. — Խառն ժողովը գործոց միջամել Ընդհանուր ժողովով կը ներկայացնէ միջոցներ տառաջարկելով : Եւր խընդիրը սկզբունքի վրայ է եւ պարագաներու վրայ չի խօսիր . սակայն կը խոստանայ պատասխանատուութիւնը իւր վրայ առնուլ զգել գոյն ընելու պայմանաւ : Հետեւապէս իւր պասածն է միայն Ընդհանուր ժողովին հաւանութիւնը կամ ժխտումը :

ՄԱՐԿՈՍԱՆ Պ. Յ. — Բարյական պարագ մը բանի կատարել տալը խզի ոչչմ է : Եւ ահա ասոր համար է որ մասնաժողովի մը միջոցաւ գործին քննութիւնը կը պահանջնուի :

Մի եւ նոյն կարծիքը կը պաշտպանեն Փափակեան Գէորդ Ամիրան եւ Սիրէնեան Ցովհաննէս ու Սուսութեան Ցովհաննէս էֆէնտիները :

Այս միջոցիս ժողովականներէն ոմանք ուսքի կելնեն ազմուկով , խօսից կարգը կը չփոթի եւ Դիւանը Աստեանը կը գոյէ առանց խնդրոյն վրայ վերջական որոշում մը տալու :

Աստեանը վերջացաւ ժամը վիկ :

ԱՄՈՒՆԱԴԱՐ

Պ. ՄԱՐԿՈՍԱՆ

et d'auant. — Il y a deux raisons principales
pour lesquelles une personne peut être dans un
état de confusion psychique. L'une est la consé-
quence de l'aggravation d'un état pré-

existant ou de l'apparition d'un état nouveau
qui n'a pas été précédé par une période de
calme.

Il existe plusieurs types de confusion psychique qui sont généralement considérés comme résultant d'un état de confusion psychique. Ces types sont : confusion psychique due à l'aggravation d'un état préexistant, confusion psychique due à l'apparition d'un état nouveau, confusion psychique due à l'aggravation d'un état préexistant et confusion psychique due à l'apparition d'un état nouveau.

La confusion psychique due à l'aggravation d'un état préexistant est généralement causée par une maladie mentale ou une affection physique qui a entraîné une perte de la conscience ou une perte de la raison.

La confusion psychique due à l'apparition d'un état nouveau est généralement causée par une maladie mentale ou une affection physique qui a entraîné une perte de la conscience ou une perte de la raison.

La confusion psychique due à l'aggravation d'un état préexistant et la confusion psychique due à l'apparition d'un état nouveau sont généralement causées par une maladie mentale ou une affection physique qui a entraîné une perte de la conscience ou une perte de la raison.

La confusion psychique due à l'aggravation d'un état préexistant et la confusion psychique due à l'apparition d'un état nouveau sont généralement causées par une maladie mentale ou une affection physique qui a entraîné une perte de la conscience ou une perte de la raison.

La confusion psychique due à l'aggravation d'un état préexistant et la confusion psychique due à l'apparition d'un état nouveau sont généralement causées par une maladie mentale ou une affection physique qui a entraîné une perte de la conscience ou une perte de la raison.

La confusion psychique due à l'aggravation d'un état préexistant et la confusion psychique due à l'apparition d'un état nouveau sont généralement causées par une maladie mentale ou une affection physique qui a entraîné une perte de la conscience ou une perte de la raison.

La confusion psychique due à l'aggravation d'un état préexistant et la confusion psychique due à l'apparition d'un état nouveau sont généralement causées par une maladie mentale ou une affection physique qui a entraîné une perte de la conscience ou une perte de la raison.

La confusion psychique due à l'aggravation d'un état préexistant et la confusion psychique due à l'apparition d'un état nouveau sont généralement causées par une maladie mentale ou une affection physique qui a entraîné une perte de la conscience ou une perte de la raison.

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Խ Ս Տ Տ Ի Ե .


8 ՄԱՐՏ 1868



Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

ԹԱՐԱԿՆԱԿ ՊԷՅ ՖԷՐՈՒԻՀ

(Ներկայ նրեալիստանք 51)



Առեալը բացուեցաւ ժամը 6ին եւ նախընթաց նիստի առենազրութիւնը կարդացաւ ելով, առանց գիտողութեան ընլունուեցաւ :

1

Առենապետ Պէյը մազովոյն ծանուց թէ՝ Սահմանագրութեան ծրագիրը թ. Դանէն հրամանագրով մը Ս. Նախագահին ուղղուած է, եւ որու իմաստին համաձայն Ծնդհանուր Ժողովը պարտաւոր է եօթն անձէ բազկացեալ յանձնած ողով մը կազմել, Սահմանագրութեան խմբագրութիւնը վերաբննել, եւ արդիւնքը թ. Դրան ներկայացնել. այս որոշմանը որ Խառն Ժողովը մինչեւ Սահմանագրութեան գործադրութիւնը իւր պաշտօնը շարունակէ ըստ առաջեցյալ :

Առենապետ Պէյը այս տեղեկութիւնը տալէ ետեւ յարեց թէ նոյն թարձրագոյն հրամանագրին մէջ ժամանակէ մը ի վեր Խառն Ժողովոյ գէմ ցոյց արուած յարգանաց պահանջառ մէջ ասին առջու ակնարկութիւնը մը եղած է, եւ հրաւիրեց Ժողովը որ այս էջանին ուշադրութիւն ընդացէ :

Հաստ խնդրոյ Ժողովոյն միշտալէն, մա-

գիրը կարդացուեցաւ յատենի անդ, որու օրինակը ահաւասիկ :

Երմենի Պարտիկիլիկնե

Թիւթպէթլու է փէնտիմ հազրէթլէրի

Մալիւմի ասիրանէլէրի օլտուզու իւղ-

րէ, Պաթրիքիսանէլէրի նիկաննամէսիննէն

ինքասը լազըմ կէլէն թատիլամը թէ-

զէքիւրլէ ոլ պապուէ պիր լայիհա

թանզիմ վէ թագ տիմ իլյէմեք իւղոէ

Պատրիքիսանէլէրինուէ պիր օմիսինը

մախուս թէլքիլ լըլլնմշշ իսի. զօմի-

սիօն մէզքիւրըն թանզիմ վէ թագուիմ

իթմիլ օլորզի նիկաննամէն լայիհասը րի-

ասէթի ասիրանէլէրի թահէթնտէ օլա-

րագ Մէճիսի Ամումի թարափընտան

միւնթէխապ վէ եէտի քիշիտէն միւրէք-

քէպ պիր զօմիսինուէ պիր գաթ տահա-

թէտգիք օլլնմագ իւղը է փէն իրսալ

գըլլնմը օլմազլէ, ոլ չէճճ իլէ թէտ-

գիքաթի լազըմէնին ինքասը իլէ Պապը

Այինէ տախի ինձապը միւթալէա գըլլն-

մագ իւղը լայիհասի մէզքիւրէնին ին-

տէսիննէ, վէ պիրտէ իշպու թատիլամը ըն-

իմրասը իլէ եւնիստէն պիր Նիզամնամէնին թէքարբիւրինէ գատար ումարի միլիյեռէ- լէ պատմագ իւզրէ միւթէպէրանատէն պազը զէվաթ զաթի վալէալէրի իլէ պիլ միւզարէրէ ինմիխապ զէ մէջիս ազա- լրղնէ թային օլունմուշ իւրի պազը մէսմաւչէ կէօրէ իշաու մէճիսին ա- լէհնտէ պիր թագըմ գիլ ու գալ թէքփինի իլէ մէսալիին ումումինէ ինլալ խոլմէքուն, զէ մագամի ասիլանէրի էնզալունտէն օլան պիր հիյէթ հագգըն- տէ ըիայէթսալիիի էսէրի կէսօթէրիլմէք- տէ խոտոկինէ, զէ պու իսէ հիյ քիլմէ- թի սէնիչնէ թէնփիզ օլունմայանազղնէ պինաւէն, Մէրիսի Ալմումինին նէլզի իլէ շու հալըն Պապը Ալիէ իրսալ լ.լ.- տիկի թէսսուր թէնփիմ զէ պէջան օ- յունարագ նիզամնամէյ իլ ճէտիտին թէ- քարբիւրի իլէ թային օլունմատ մէճ- իսին թէշէք.քիւրինէ գատար մէճիսի- միւթէ դաթիրն զաթը վալիալէրի իլէ պիրիթուտ թէսսիէյ իլէսայիհէ զայրէթ իթմէլէրինին իրմէիզա իտէնլէրէ թավ- սիէ իլէմէլէրի սիյազընտէ թէգքէրէյ իլ միւհիպի թէրգիմ գլըլնոր էֆէնտիմ :

ՅՈՒԱՏ

1281 Զիւգատ 24

Գ 1284 Մարտ 7

ՍԵՐՎԱՇԵՆ ԷՖ. — Այս բարձրագոյն հը- րամնագիրը, ինչպէս կերպի, Ասհմանա- գորութեան վերաբնութեան մասին պէտք ե- ղած հրահանգը տալիք ետև՝ Առան ժողովը զէմ հասարակութեան մէջ պարտած տարա- ծայն զրոյցներն կը յիշէ, եւ կը հրամայի որ Առան ժողովը իւր պաշտօնը շարունակէ մին- չեւ որ վերաբնութիւնը աւարտելով Ասհ- մանագորութիւնը գործարութեան ըրջանին մէջ մօնէ, Ասկայս Ընդհանուր ժողովը ե- թէ Առան ժողովոյ վրայ վատահութիւն ունի, պէտք է հրապարակաւ յայտնէ, որպէս զի այս տարածայնութիւններն վերջանան . իսկ

Կթէ չունի, նոյնպէս կրնայ զրոյցել համար- ձակ, այս ատեն Առան ժողովը գործէ կը քաշուի, որովհետեւ այս տեսակ յարձականուց առջեւ չկրնար քալել, որովհետեւ ազգային զործոց մէջ մնալու իզմ չունի, եւ իւր պաշ- տօնավարութիւնը զոհ մ'է ի սէր Ազգին :

ՍԻՆԻՔՆԵԱՆ Ա. ԷՖ. — Ընդհանուր ժո- ղովը ամեն բանէ առաջ կուզէ իմանալ թէ՝ առուգիւ Սրբազնն Պատրիարքին եւ Առան ժողովոյ գէմ խօսողներ կա՞ն, թէ ոչ ասի- կայ լոկ զրոյց մ'է :

ՍԵՐՎԱՇԵՆ ԷՖ. — Կը զարմանամ այս հարցմաններին. անոնք որ լրագիր կը կար- գան եւ հասարակութեան հետ ուղակի յա- րաբերութիւն ունին, աղէկ կը հասկեան այս կէտը :

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. ԷՖ. — Առան ժողովը Ընդհանուր ժողովին վատահութիւնը կը խնդր- է, ուսիից կը հետեւի թէ Ընդհանուր ժո- ղովն է գանգատողը իրեն դէմ, իսկ եթէ լրագիրներն են, անոնք իրենց օքէնքը ու- նին եւ անոր համեմատ կրնան դատուիլ կա- ռավարութեան առջեւ, եթէ բողոքով մը կայ :

ԳՈԼՈՒՅԵԱՆ Ա. ԷՖ. — Կառաջարեկմ որ նախ հրամանագրին համեմատ Ասհմանագ- րութեան վերաբննիչ յանձնաժողովը ընտ- րուի :

ՍԵՐՎԱՇԵՆ ԷՖ. — Բարձրագոյն հրամա- նագիրը երկու գլխաւոր խնդրի կը պարու- նակէ իւր մէջ. նախ՝ Ասհմանագրութեան վե- րաբնութիւնը, երկրորդ՝ Պատրիարքական իշխանութեան մասին դիտողութիւնը. Գուլ- եան էֆ. ին հետ համակարգիք՝ ես ալ կառա- վարիկմ որ նախապէս տառին խնդրիր լուծ- ուի վերաբննիչ յանձնաժողովը կազմելով :

ԽՈՃԱՍՄՐԵԱՆ Օ. ԷՖ. — Այս յանձնա-

ժողովը պաշտօնը պիտի ըլլայ Սահմանադրութիւնը և վերաբնիւլ սակայն քանի որ Երեսփոխանութիւնը անոր պարանակութեանը վերահասու եղած չէ, ի՞նչպէս կրնայ այսպիսի յանձնաժողով մը կազմել որ իւր չի գիտացած քննելու մեռնհաս ըլլայ ։ Ուրեմն պէտք է որ նախ Սահմանադրութեան պարունակութիւնը իմացուի, եւ յետոյ Երեսփոխանաց զատ զատ նամակ ուղղուելով քուէ ուզուի յանձնաժողովը անդամոց ընարութեանը համար։

Մի եւ նոյն կարծիքը կը յայտնէ նաև Փանոսիան Կարապետ էֆէնտի։

ԱՏԵԼԱՊԵՏ. — Այս խնդրոյն վրայ երկու տառաջարկութիւն կայ: Առաջին, Սահմանադրութեան վերաբնիչը յանձնաժողովոյ ընտրութիւնը անմիջապէս կատարել ։ Երկրորդ, նախ՝ Սահմանադրութեանը բովանդակութեանը վերահասու ըլլալ եւ յետոյ ընտրութեան ձևուարիել։

Առաջին այս երկու առաջարկութիւնները քուէ կը գնեմ։

ՓԱՆՈՍԻԱՆ. Կ. ԷՖ. — Ասանկ միաժողով եւ յիմնաւոր խնդրոց վրայ շատապատ որոշում ընելու, զործը վասանգ մէջ ձգել է, ինդիքը բացատրութեանց եւ լուսաւորութեանը ըը կարօտի։ Ուստի պէտք է որ գէթ Սահմանադրութեան սկզբունքները իմացուին եւ յետոյ ընտրութիւնը կատարուի։

ՍԵՐԱԿԻՉԵՆ ԷՖ. — Այս առաջին անդամը չէ որ Սահմանադրութեան վերաբնիսութիւնը կատարելու համար լիազօր իշխանութեամբ յանձն սժողով մը կընտրուի։ սակայն կրնան գտնուիլ ոյնպիսի Երեսփոխանները որ անոր լիազօր իշխանութիւն տալ չեն համբու, եւ ուզողներ ալ լինան ըլլալ որ Ընդհանուր ժողովը ինքնին այս քննութիւնը կատարէ ։ սակայն իմ կարծիքու այն է որ առաջնորդ

Դրան հաւանութեան այսպիսի տեսքէնութիւն մը չի կրնար ի գործ դրուիլ։

ՓԱՆՈՍԻԱՆ. Կ. ԷՖ. — Սահմանադրութիւնը մեզի համար առ այժմ գոյ տուփ մէջ եւ անոր պարունակութիւնը անծանօթ։ հետեւապէս Ընդհանուր ժողովը չի կրնար յանձնէտ Յանձնաժողով մը կազմել լիազօր իշխանութիւն տալով անոր։

ՍԻՒՐԵԽԵԱՆ. Յ. ԷՖ. — Ընդհանուր ժողովը իրաւունքն է անդամ մը Սահմանադրութիւնը լսել ։ սակայն այնուհետեւ զիտողութիւն պիտի ըլլայ ։ թէ ոչ անմիջապէս վերաբնիչը յանձնաժողով մը պիտի կազմուի։

ՓԱՆՈՍԻԱՆ. Ե. ԷՖ. — Նախ պէտք է որ ամեն մարդ ի ը գիտողութիւնը ընէ ։

ԹԻԹԻՒՆՔԵԱՆ. Կ. ԷՖ. — Ընդհանուր ժողովը ինչպէս ուրիշ պարուգաներու մէջ ըրած է, նոյնպէս եթէ այս առթիւ յանձնաժողովը մը կազմուի, բնուութիւնը կատարուի եւ այնուհետեւ խնդիրը նորէն Ընդհանուր ժողովոյ գիտողութեան ներկայանայ, գործը շատ կերպարածքի։ Սակայն ուրիշ կէտ մը կայ, որու համամիտ եմ, այն է՝ Սահմանադրութեան ընթեցումը, ըստ սրում կրնան զըստնութիւն այնպիսի ուշադիւթեան արժանի կէտեր, որոնց վրայ թերեւս ժողովն գալափար մը յայտնելու պէտք տեսնէ։

ԽՈՃԱՍԱՐԵԱՆ. Ա. ԷՖ. — Կըթիւնեան էֆէնտին ասենական սովորութիւն մը առաջ քերելով կըսէ թէ՝ երբ խնդրի մը ծագի, յանձնաժողով մը կազմուելով քննութիւն կըլլայ, եւ ասկից կը հետեւցնէ Սահմանադրութեան վերաբնութեանը համար Յանձնաժողովի մը ընտրութեան պէտքը, իրունքէ գործը արգէն անպատճառ եղած ըլլար։ Սակայն այս գիտողութիւնը ներկայ խնդրոյն չի պատասխանէր, որովհետեւ Սահմանադրութեան գրոյն մէջ տրամադրուած

վերաբնիչ յանձնաժողովը, թէեւ Ընդհանուր ժողովին օտար կերպին ընտրուած, առաջայն իւր պաշտօնը կատարած է ։ Աւատի բնականաբար նոր յանձնաժողովին մը պէտք չի այ, եւ Ընդհանուր ժողովին պարագն է հիմա դիտազութեան առնուլ անոր պատրաստած ծրագիրը :

ԳՅԱՍԽԵԱՆ Գ. ԷՅ. — Առանց Սահմանադրութեան պարունակութիւնը կախուած էսկինալու չենք կրնար յանձնաժողով կազմել :

ԳՅԱՍԽԵԱՆ Ա. ԷՅ. — Բանի որ Սահմանադրութիւնը կարդացուած չէ, այս պարագաներու վրայ խօսին անդամ աւելորդ է ։ Առաջի ինչպէս կառաջարկուի, անոր ընթերցումը կարեւոր է, սակայն առանց անոր իւրաքանչիւր էնտին վրայ դիտողութիւն յայտնելու, յանձնաժողովը մը պէտք է կազմակի որոշուելով միայն ընտրելիներէն պահանջուած յառկութիւնը :

ՄԱՆՈՒԿԵԱՆ Մ. ԷՅ. — Խմ կարծիքս այն է որ Սահմանադրութիւնը կարդացուելէ ետեւ յանձնաժողովը կարդուի ։ Բայց անոր անդամոց ընտրութիւնը Ընդհանուր ժողովին գուրս կատարելը աղէկ չըլլար, մանաւանդ որ Ընդհանուր ժողովին այս պաշտօնին յարմար եւ արժանաւոր անձերն յայտնի են արդէն :

ՆԵՐՄԷՍ ԵՊՈՒ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ. — Վերաբնինեալ Սահմանադրութիւնը Բ. Դանէն եկած է մեզ եւ ժողովն զեւ անոր վրայ գաղափար մը չունեցած ժամերով կը վիճարանի կարդալու կամ չի կարդալու համար ։ Ես կառաջարկեմ որ Սահմանադրութիւնը տըպազրուելով մէկ մէկ օրինակ նրեափոխանաց յուղարկուի եւ յառաջիկայ նիստին մէջ Յանձնաժողովոյ կազմութիւնը կատարուի, որով այսօր ժողովն պատշհութիւնն կունենայ ուրիշ կարեւոր խնդրոց անցնելու ։

ՍԻԿՐԵՆԵԱՆ Յ. ԷՖ. — Բայց այդ եղանակաւ կարծիքին երը կը ցրուին եւ գործը երիու շաբաթի չափ կերկարածդի ։

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՅ. — Խառն ժողովն աչարդէն մուադիր էր Ներսէս Եպիսկոպոսի առաջարկութեան համամատ Սահմանադրութիւնը տպագրել տալ եւ ցրուել ։ Ասկայն միցոց չունեցաւ եւ իւր պատրաստած տեղիկացքերուն տպագրութիւնը մասամբ մը անհատար մնաց ։ Ես այն կարծիքէն չեմ որ տպագրութիւնը գործին երկարածդութեան պատճառ կը լլայ, ինդիքը հոյ չէ, այլ երբ Ընդհանուր ժողովը քննութեան գործը իւր վրայ առնել, այն առնեն կերկարի ։

Առենապետ Պէյը Ներսէս Եպիսկոպոսին առաջարկութիւնը քուէ կը գնէ, եւ մեծագոյն մասամբ ընդունուելով, կարծուի Սահմանադրութիւնը տպագրել եւ մէկ մէկ օրինակ յուղարկել նրեափոխանաց :

2.

ՍԵՐՎԻԶԵՆ ԷՅ. — Խառնալով մեր խնդրոյն, ինչպէս ունալը կը կարծին, Պատրիարքական իշխանութեան համար լրագիրները քար գայթակղութեան հղած չեն, ըստ որում անոնք օրէնք ունին, եւ եթէ չափազանցին, ըստ այն կը դատուին ։ Խառն ժողովոյ տրատունը ուրիշ բան է ։ Այս մարմինը իրեւ գլուխ ունենալով Սրբազն Պատրիարք Հայրը, իւր վրայ կերպունացուցած է ազգային գործերը ։ շատերու քով մեծ հակում մը կը անենաւի անոր արժանապատութիւնը նուաստացնելու, ուսկից ազգային իրաւանց եւ գործոյ մեծ վնաս կը պատճառի, եւ գործադրութիւնը որ որոշմանց եպակացը լունն է, առաջին կը մնայ եւ անհշանանութիւնը կը տիրէ, եթէ այս մարմինը վատթարացած է, լաւագոյն մը ընտրել պէտք է անոր տեղ, որպէս զի այս անշանդութելի միմակը վերջանայ, մերբուալի

առմին ալ այս պարագաներուն ակնարկածէ, ասիկայ լրագրի խնդիրը չէ: Եթէ Ատան ժողովը իրեւ օրինաւոր իշխանութիւն չի ճանչցուիր, ինչպէս կրեայ պահանձել ազգային իրաւունքները եւ տեսենալ այն գործերը, որոնց հոգատարութիւնը յանձնուած են իրեն:

ԱՂԱԲԵԿԱՆԱՆ Ա. ԷՅ. — Մեր Պատրիարքական իշխանութիւնը հայրական եւ անոր արտօնութիւններն յարգելի են, անոր մէջ բոնութիւն չի կրեար մօնելի: Պահ մ'առաջ Աէրվիչէն է դէնտին Ատան ժողովոյ անձնուէր աշխատութիւնը յիշելով, ժողովրդեան ցոյց տուած տժգործութիւնն կը զանգատէր, Ատան ժողովոյ ջանափրութիւնը պահանձէր, Ատան ժողովոյ ջանափրութիւնը անձւրանալի է, առկայն բնական է որ ժողովուրդը միշտ իւր ընտրած իշխանութեան աւելի կը յարի եւ կը յարգէ: Հետեւապէս Ատան ժողովոյ կը մնայ միայն իւր դորւենէութեամբ եւ հաստատաւածութեամբ սիրելի ընծայել զինքը ժողովրդեան:

ԱԵՐՎԻՉԵՆ ԷՅ. — Աղարէկեան է ֆէնտին շարացար կը պամլի Ատան ժողովն հետազնութիւն կը պահանձէ ըսկով: Ատան ժողովը իւր ազգային իրաւունքները գործածելու եւ անոնց ցըսայինքն մարմին մը՝ մեծ պարտըեր սահմանած է, զոր կատարելու համար Ընդհանուր ժողովոյ ձեռնատուութեան կը կարօտի: Եթէ այդ ձեռնատուութիւնը պահիս, ժողովն ալ կը քաշուի, իսկ եթէ Ընդհանուր ժողովը վաստակածին ունի անոնց վրայ, պէտք է յիշեցնէ: ասիկայ ալ տեսակ մը ընտրութիւն է եւ Ատան ժողովը ազատելու միջոց մը իւր վրայ ծանրացած ապօրինաւորութեան անունն ունի, որ մեծ արգելը կը յարուցանէ իւր գործառնութեանց առջև:

ՓԱԽՈՍԵԱՆԱՆ Կ. ԷՅ. — Աէրվիչէն է ֆէնտին կը բաղրէ որպէս թէ՛ Ընդհանուր ժո-

ղովը ձեռնատուութիւնը իւր Ատան ժողովը կը պահանձէ որ Արեսփիսանութիւնը եւ իւր կազմած ժողովներուն լուծումը տեսնելէ, Ասհմանադրութեան վրայ ունեցած վերացնելութեան իրաւունքը կորսենքնելէ ետեւ առնեց յաջորդող Ատան ժողովը իւր իւր ընտրութեան արդիւնքը ճանչնայ, մեծապէս կը սիալի իւր այս պահանձման մէջ:

ԱԷՐՎԻՉԵՆ ԷՅ. — Թէ եւ յատակ ոճով խօսեցյ, սակայն կը ցաւիմ որ ըստած սիալ մէկնութիւններ ընդունեց, որոնց ծայրը մինչ շինաստահութեան հասաւ: Ատան ժողովը շրմէր որ զինքը սիրեն, այլ կըսէ թէ՛ ազգային իրաւունք վրայ հսկելու պաշտօն ունի, եթէ Երեսփիսանութիւնը վստահութիւնը ունի անոր վրայ, Ատան ժողովը կրեայ շարունակել իւր պաշտօնը, եթէ ոչ կը քաշուի:

ՃԵՐԵԿԵԱՆԱՆ Ա. ԷՅ. — Աէրվիչէն է Փէնտիին պահանձումը խիստ օրինաւոր է, ասիկայն Ընդհանուր ժողովը ե՛ր Ատան ժողովոյ համար գանգաւած մը յայտնած է, շնորդ դիմուելու:

ՍԻԼԻՔՆԵԱՆԱՆ Ց. ԷՅ. — Միայն գո՞յն ըլլաւ լը չի սաւէր, այլ թէ՛ Սրբազն նախագահներ եւ թէ՛ ժողովոյն դէմ եղած թշնամունքը սրբելու է:

ՌԱՅԱՏԵԼԵԱՆԱՆ Մ. ԷՅ. — Հաս իս խօսքերը մն հասկցուիր: Ընդհանուր ժողովը վստահութեան քուէ կուտայ թէ ոչ, խնդիրը հսու է եւ Ատան ժողովը պատրաստ է հրաժարելու երբ զայն յընդունի:

ԽՈՍԱՀԱՐԵԱՆԱՆ Օ. ԷՅ. — Վստահութեան քուէ տալու կամ չի տալու հարկ չիկայ: Ատան ժողովը պատասխանատուութիւնը կընդունի Ազգին առջիւ:

ՄԱՆՈՒԿԻԵԱՆԱՆ Մ. ԷՅ. — Ընդհանուր ժողովը ինչպէս որ պահանձութիւն մը տեսնելու

ատեն պարտաւոր է ազդարարութիւն ընել, այնպէս ալ պէտք է որ իր գոհունակութիւնը յայտնէ կանոնաւորութիւն և օրինապահութիւն տեսած ատեն։

ՍԱՂԱԿԱԳԵՍԱՆ Ե. ԷՖ. — Քուէի դրէք։
Ատենապետ Պէտ։

ԾԵՐԱԿԻԶԵՆ ԷՖ. — Առ ժամանակեայ ընարութիւն մը ի հարկէ օրէնքէ մը չի ծնիր, եւ իրը այն Խառն ժողովց պաշտօնը տարբեր մեջնութիւններ չընդունիր. Խակ պատասխանատուութեան գալով, ըստ որում Խառն ժողովը ազգային գործերու մէջ է, պատասխանատու է Ազգին առջև և բացատրութիւն կուտայ միջու իր ընթացքին վրայ, եթէ պահանջուի։ Ասկէայ իրը խնդիր յառաջ բերել աւելորդ է։

ՓԱԼԱՍՍԱՆ Կ. ԷՖ. — Անկարիլի է որ Ընդհանուր ժողովը Բ. Դրան կազմած ժողովին գոհ կամ գէֆոհ ԾԼԱԾ կարենայ յայտնել, ասի վասնեցաւոր առաջարկութիւն մ'է որ յանձիսո կը լուրի. Ընդհանուր ժողովը կրեայ՝ արդեօք Բ. Դրան կարգած Յանձնուածողովը լուծել. ո՛չ. Հետեւապէս Խառն ժողովը եթէ Ընդհանուրէն գոհ է, կրնայ շարունակել իր պաշտօնը, եթէ ոչ հրաժարականը կուտայ ու այն որ գինըը ընտրած է։

ՍԵՐԱԿԻԶԵՆ ԷՖ. — Մեր ըստած ուրիշ է իսան ժողովը՝ թէն ինչպէս կըսնե՞ տարեկանակաւ ընտրուած, ասկայն ազգային իրաւանց վրայ հսկելու պաշտօն ունի. այս իրաւոննքները ի վտանգին են եւ Խառն ժողովը Ընդհանուր ժողովին բարոյական ուժ մը կապաէ իր պաշտօնը գործադրելու համար։

ՓԱԼԱՍՍԱՆ Կ. ԷՖ. — Երբ Երեսփոխանութեան ընտրած ժողովները ցրուեցին, այս գործողութեան արդարացում մը տա-

լու համար վտանգներ կան, ըստին. բայց վտանգ մը չի տեսնուեցաւ։ Հիմա ալ Խառն ժողովը մի եւ նոյն պարագան յառաջ կը բերէ։ Բայց ցըցունելու է Ազգին այս վտանգը եւ հրահանգ խնդրելու է անկէց։

ՍԻՒՐԵՆԵԱՆ Յ. ԷՖ. — Քուէարկութիւն թուշ ըլլայ։

ԱՂԱՋՈՆ Մ. ԷՖ. — Ընդհանուր ժողովը արդէն վտանգութեան քուէ տուած է. ինչու ուրիմ զայն խնայէ հիմա։

ԽՈՃԱՍԱՐԵԱՆ Օ. ԷՖ. — Այս խնդիրը կանխաւ ծանուցուած ԽԸԼԱՄՈՒ մեղ, չենք կրեար անոր վրայ մասնել հիմա, եւ պէտք է որ այս ալ յառաջիկայ խիստի մը ճգուի։

ԱՏԵՆԱԴՐ. — Խնդիրը բոլորովին իւր նպատակին հեռացաւ։ Բ. Դրանին եկած մեր բոլով ասմ, մը Խառն ժողովց գէմ եղած թշնամակից շարժումներուն ակնարկելով կը հրամայէ որ Խառն ժողովը պայմանաժաման մը իր պաշտօնը շարունակէ եւ Արքազոն նախազանին ալ պատուէր կուտայ որ այս մասին յանձնարարութիւն ընէ որու որ պէտք է. Միւս կողմէ Խառն ժողովը կը յայտնէ թէ ինք պաշտօն վարելու փափաք չունի, ասկայն եթէ Ընդհանուր ժողովը վտանգութիւն ունի անոր վրայ, յօդուած Ազգին կը շարունակէ զայն. այսպէս կը գաղրի երր հարկ ըլլայ։ Ա. Ա. այս է խընդիրը։

ՓԱԼԱՍՍԱՆ Կ. ԷՖ. — Քանի որ Խառն ժողովը ինքն ինքնին իւր պաշտօնին գլուխն անցած է, իրաւունք չունի հիմա վտանգութիւն քուէ ուղելու։

Այս միջոցին ազմուկ մը կընթանայ ժողովցն մէջ եւ մասնաւոր բանակցութիւն մը կակսի Երևափոխանաց մէջ։

ԳՐԱՍԵՐԵԱՆ Գ. ԷՅ. — Երբ Խառն ժողովը պազային գործոց գլուխն անցաւ, ոչ ոք անոր դիմադրութիւն մը ցոյց տուաւ : Այսօր ալ Բ. Դուռը յանձնարարութիւն կը նէք որ մինչեւ Սահմանադրութեան գործադրութիւնը իւր պաշտօնը չարունակէ : ուստի մերի ըստիր չի մնար, եւ կը պարաւորիմք իրը հաս տակ ազգ մը հապատակիլ թ. Դրան հրամանաց :

ԻՆՔԻՆՃԱՆ Կ. ԷՅ. — Ընդհանուր ժողովը եթէ իրաւունք ունի գժգոհութեան քուէ տալու, կրնայ ուրեմն գոհունակութեան քուէ ալ տալ :

ԱՅՐՎԱՇԵՆ ԷՅ. — Ընդհանուր ժողովը եթէ վատահութիւն չունի, կրնայ յայտնել աներկիւղ, այն ասեն Բ. Դուռը Ընդհանուր ժողովը կը հրաւիրէ եւ անոր հաւանութեամբը ուրիշ մը կընտրէ :

ԱՏԵՆԱՍՊԵՏ. — (Խօսքը Ս. Կախազանին ուղղելով) Այս Ընդհանուր ժողովը՝ որ օրինակ ժողով մը եւ ազգային կամաց ներկայացուցիչն է, իրաւունք ունի ուղած կերպիւր ժողով մը կազմելու թէ ոչ :

Ս. Կ. ԱԽԱԳՈՒՆ. — Ընդհանուր ժողովը ձեռնհան է ժողով մը կազմել կամ լուծել, եւ համարման յայտնել իւր վատահութիւնը կամ անվատահութիւնը :

Առենապետ Պէյը, Սրբազան Նախագահ. Հին այս յայտարարութենէն ետքը, Խառն ժողովը համար քուէ կտուաջարիէ : Եւ Երեսփոխանաց մեծագոյն մասին կողմանէ վատահութեան քուէ որուի Խառն ժողովը եւ անոր բարոյական ձեռնտութիւնը կապահովուի :

3.

Մէկ քառորդ դադարէ վերջը Ատենա-

պետ Պէյը կրկին Ատենանը բահալով, խընդրոց կարգը կը չարունակէ :

ԱՏԵՆԱՊԵՏ. — Սահմանադրութեան վերաբերեալ անօրէնութիւնները լինցան . կը մնայ կիմա Խոյ եւ Ազթամարայ կաթողիկոս ութեանց, Հիւանդանոցի բարեկարգութեան անդեկադրերն յառաջ բերել, եւ թէպէտ խնդրոց կարգին մէջ առաջնութիւնը կաթողիկոսական խնդրոց կը պատկանի, բայց ըստ որում Հիւանդանոցի խնդրիքը Վարչական յարարերութեանց նկատմամբ աւելի սոխացական է, ուստի Դիւանը զայն պահան կը դատի նախ Ժողովոյն ներկայացնել :

Այս խնդրոյն նկատմամբ հասարակութեան կողմէ նոյնիմասն հանրագրեր ներկայացած են զորս ժողովով դիտողութեան կրնայ առնուլ, եթէ արժան դատի :

Ժողովոյն առաջարկութեամբ նոյն հանրագրը կը կարդացուի, որուն պատճէնը աշաւասիք :

Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հայր Նախապահ Աղջ ային Երեսփոխանական ժողովոյ .

Աղջ ային Վարչական արդի ընթացքը եւ վերջին օրերս Ս. Փրկչեան Պատըսպարանի վրայ պատահած ցաւալի անցքերը կը պարտաւորեն զմեզ ներկայ հանրագրով Աղջ ային Երեսփոխանական ժողովոյդ գիմել :

Մինչդեռ հայ ժողովուրդը Աղջ ային Սահմանադրութեան անժամանակ դադարմանը եւ Աղջ ային օրինաւոր ժողովոց լուծումը եւ թէ՛ Սրբազան Պատրիարք Հօրդ եւ թէ՛ Երեսփոխանական ժողովոյդ անտարբերութեանը վրայ՝ իրաց վախճանը դիտելու խորհրդով համբերութեամբ կը նայէր, մինչդեռ Սահմանադրութեան հակառակ երկու ամիսն ստանալու խոսումանց՝ ամբողջ երկու

տարուան յապազում մը տեսնելով, թ. Դանէն այս չնորհր ստանալու զանցառութիւնը Սրբազն Հօրդ եւ առ ժամ սնակեայ անունը կրող Խառն մողովոյ և աղջին ներկայացուցիչ անունը կրող Երեսփոխանական ժողովոյդ վերադրելով, արդար զարութիւ լցուած կը մորմքէր, ահա՛ Ս. Փրկչին պատսպարանին խոճալեաց գլխուն հանդիպած վերջին աղեկատուր տեսարանը բոլորովին յուզեց և շփոթեց ընդհանուր ազգանոց սիրութ. Սյապիսի ցուրտ եղանակի և այսպիսի նշանաւոր օրերու մէջ՝ մինչդեռ փողոցները մեացած անուելունջ և զթութեան արժանի ազգայինները անօթութենէ և ցրտէ պաշտպանելը ամեն հայ ու քրիստոնեալ եղողի պարտք կը համարուի, ազգային պատսպարանի մէջ թաղական վարդութեամց եւ շատ անժամ ալ նոյն խոկ Ազգային Պատրիարքարանի քննութեամբն ու որոշմամբը ազգային խնամոց յանձնուած օրը և անուելունջ մանկունքի այն ողորմելիները պատսպարանէն դուրս կը թողու.

Սակայն, Սրբազն Հայր, ժողովուրդը որչափ որ ցաւեցաւ, այնչափ չի զարմացաւ այս եղանելուն վրա, ըստ որում ազգային արժի անկերպարան վիճակին և անսահմանադրակաց և պատսպանաւու Վարչական ընթացքի մը հետևութիւնն էին; Աւոսի ժողովուրդը նընդունակաց անուելուն էին իրաւամբ հասարակաց զթութեան արժանի այն ողորմելիները պատսպարանէն դուրս ու անկեալիները, որբերն ու յի-

մարները ինպէս խնամելու պարտքը կըդգայ, այնպէս ալ անոնց պատսպարանին դիտողութիւնը ու մատակարարութիւնն ալ իրեն պատսպանաւու հոգաբարձութեան մը յանձնելու պէտքը կըզգայ, և Ս. Փրկչին պատսպարանը՝ իրեն կ. Պոլսոյ մէջ մէկ մասնաւոր հաստատութիւնը, կը փափաքի որ թաղական Խորհրդոց կողմէն ընտրուած Պօլսոյ տեղական ընդհանուր ժողովի մը յանձնուի, իւր անունին առնելուած իրեն սեփական եզած բոլոր եկամուներովի, եւ արպէս ոչ միայն ապահովցնել Փրկչին պատսպարանի նիւթական կացութիւնը, և Ազգին խնամոց կարօտեալներուն վիճակին բարօրութիւնը, այլ և Կեդրոնական Վարչութիւնն ալ իսպառ ազատել Փրկչի մատակարարութեան տաղտկութենէն, որպէս զի միջոց ունենայ իւր բոլոր ուշադրութիւնը գարնենի ազգային ամենանարեւոր խնդրոց և գաւառական ազգայնութիւնը ինդրանաց և անոնց փիճակին բարւորութեան վրայ. հետեւարան Ազգին ծառայի ու զող տաղանդաւոր գլուխելուն ալ ազատին Ս. Փրկչի համար իրենց խելքն ու միտքը յոդնեցնելէ,

Արդ ժողովրդեանս այս համոզումը, ինպէս յայտնի է, քննութեան առնելու և վճարելու ձեռնահամ միայն Երկուինիածնական ժողովը ճանչնալով, առ Զեղ կը իրմեմը, Երեսփոխան է ին ունեներ, իրեն Ազգը ներկայացնող օրնաւոր ժողով, և Զեղուն կը ինդումը Ս. Փրկչի պատսպարանին իւր սեփական եկամուներով Կեդրոնական Խնամութիւնը, որ էս զի Ազգն ունենայ իրեն պատսպանաւու Վարչութիւնը, և վախճան առնեն ամենայն անուելութիւններ.

Մնամք Երբազնութեանդ և Երես փոխանական ժողովոյդ Ամենափառ ժողութիւնը, ժամանակակից ժողովուրդը կամ առաջարկութիւնը (Ստորագրութիւնը)

7 Փետրվար 1865

կ. Պոլիս

ԱՅԵՒԾՊԵՏ. — Այս հանրագրին իմաստէն կը հասկցուի որ հասարակութիւնը Սահմանադրական վարչութիւնը կը փափաքի եւ Հիւանդանցի մատակարարութեան կեդրոնէն բոլորովին բաժանեամբ կուզէ :

Առաջին խնդրոյն կը պատասխանեմ որ՝ Տէրութիւնը Սահմանադրութիւնն չնորհած ըլլալով, անոր գործադրութեանէն կայսում ունի օրինաւոր ժողովը կազմութիւնը եւ Սահմանադրութիւնը հիմա վերաբննութեան պիտի ենթարկուի : Իսկ Հիւանդանունոցի մատակարարութեան գալով, Խառն ժողովը բարեկարգութեանց ծրագրի մը պատրաստած է արդէն, որ ժողովոցի կը ներկայանայ:

ՍԻԿՐԵՆԸԱՆ Յ. ԷՅ. — Հիւանդանոցի բարեկարգութեան խնդիրը Սահմանադրութեան վերաբննութեան մէջոցին կրնայ գիտողութեան առնուիլ . իսկ ոռ այժմ առժամանակեայ Հոգաբարձութիւնը իւր պաշտօնը պիտի շարունակէ Խառն ժողովոյ հսկողութեան ներքեւ :

ՓԱՆՈՍԹԱՆ Կ. ԷՅ. — Խառն ժողովոյ խմբագրած Հիւանդանոցի բարեկարգութեան ծրագրին մէջ շատ ակնարկութիւններ կան, որոնց պատասխանը պիտի տամ ի հարկին : Իսկ գալով ժողովորդեան հանրագրոյն, անի խնդիրը մը չէ, այլ Աղքին կամքը նրես փոխանութեան հաղորդուած :

ԱՌԱԲԻԿԱՆԸԱՆ Ս. ԷՅ. — Այս վերջին անդամ պաշտօնով Զարաւանձաք ուղեւորած ժամանակա, երբ Խառն ժողովոյ ընդհանուր տրոց մասին առ դաւաական Ծեղհանուր ժողովն ուղղած առաջարկութիւնը կարդացուեցաւ, Պալայ ազգայնոց պէս չի խլրտեցան անոր գիմ, այլ զո՞ւ ըցցուցին զիրենք եւ խօստացան մինչեւ անգամ բացառիկ նպաստներով Հիւանդանոցի ալ օգնել, եւ այս նը-կատամար գրեր տուին ինձ, զորս պիտի յանձնեմ Վարչութեան: Սակայն հիմա Հիւանդանոցի վրայ ու սրածայնութիւններ իւն, չանդանոցի վրայ ու սրածայնութիւններ իւն,

որոնց քննութիւնը եւ դարմանը անհրաժեշտ է, եթէ սայդ են :

ԽԾԱՄԱՐԸԱՆ Յ. ԷՅ. — Տեղակագրին մէջ քանի մը կէտեր կան, մէկը անձնականի վերաբերեալ, իսկ միւսը Հիւանդանոցի բարեկարգութեանց Փանոսեան էփէնտին Խառն ժողովոյ ստորագրագեալ կերպով եթէ Հիւանդանոցը աղջկ անսեսեց, պատիւ Խառն ժողովին . եթէ հակառակը գործեց, անարդար զանք իրեն : Սակայն գալով բարեկարգութեանց խնդրոյն, ժաղովուրդը կուզէ որ ուղղակի ինքն ընտրէ այս հասարաւութեան տեսչութիւնը : Ահա՝ որոշելի խնդիրը :

ՄԱՆՈՒԿԵԱՆ Մ. ԷՅ. — Այս խնդիրը Սահմանադրութեան մէջ բացարուած ըլլալով, առ այժմ հարկ չի կայ ասոիկայ յուղելու :

ՍԻԿՐԵՆԸԱՆ Յ. ԷՅ. — Ազդ ըսելով ի՞նչ կը հասկցուի այս հանրագրին գուրս տակածին բազմաթիւ ազգայիններ կան, հետեւապէս այս խնդիրը ըստապատ չի կրնար որոշուիլ :

ՓԱՆՈՍԹԱՆ Կ. ԷՅ. — Այս դիմացութիւնը չեմ կրնար ըմբռնել թէ ի՞նչ ըսել է: Ընդհանուր ժողովը հոս երեք միլիոն հայոց ներկայացուցիչն է, սակայն իւր ընտրութիւնը երկու հազար քուէով եղած է. եւ մինչդեռ չափա հազար ստորագրութեամբ հանրագրի մը ներկայանայ, ինչ կը ըստիւ եթէ նոյն թուով հակիմաստ մանսէր մը ներկայանայ, խնդիրը ուրիշ կերպարանք կառնուի :

ԻՒԹԻՒՆԸԱՆ Կ. ԷՅ. — Ստորագրութեանց թուոյն վրայ երկար վիճաբեռութիւններ ընելն աւելորդ է. եթէ ստորագրութիւններն աւելի սակաւաթիւ ալ ըլլան, եթէ առաջարկութիւնը օրինաւոր եւ օգտակար է, կրնայ ուշագրութեան առնուիլ :

ՆԵՐՍԻՍ ԵՊԱԿ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ — Թէ եւ
կարծիքները բաժնուած կերեւին այս մասին,
սակայն կրնան համաձայնիլ իրարու հետ-
ևյ հանրագիրը նկատողութեան առնել
պէտք է, եւ կարծեմ թէ Սահմանադրու-
թեան մէջ նշանակուած Հիւանդանոցի վերա-
բերեալ կէտուրը ժողովրդեան վասիաբէն հե-
ռու չեն. Ռւասի հիմա ասոնց վրայ խօսիլը
աւելորդ է:

Ներսէս Եպիսկոպոսի առաջարկութեանը

վրայ ժողովը կորոշի այս խնդիրը պատեհ
առթիւ քննութեան ենթարկել, եւ Ընդհա-
նուր ժողովոյ նիստերը չարունակել յառա-
ջիկայ Ռւաբաթ օրունէ սկսեալ.

Ժողովը կը վերջանայ ժամը $10\frac{1}{2}$ ին.

Ա. ՄԱՐԿՈՍԵԱՆ

Գ. ՄԱՐԿՈՍԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ԻՆ

12 ԱԳՐԻԿ 1868

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ

ԲԱՐՈՒԽԱԿ ԳԷՅ ՖԷՐՈՒՅ

(Ներկայ Երեսիտիանը 52)

Հնդ Ատենապետութեամբ Ֆէրուչ Բարուխակ Գէյի եւ ի ներկայութեան 52 Երես-
փոխանաց , Ատեանը կը բացուի ժամ 6ին :

։

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ . — Խօսքը Ատենադպիր է-
ֆէնտիին է :

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ . — Մարկոսեան Գրիգոր է-
ֆէնտիին ժողովէն լացակայ գտնուելով , Փո-
խանորդ-Ատենադպիր նէցրուզ Աբեդիկ է-
ֆէնտիին խօսքը կը նշուի :

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ . — Նախընթաց Նիս-
տին ատենապետինը դժբաղդաբար մոռ-
ցուած է հետ բերուիլ . Այն ատենապետու-
թեան Հական առան է Գեր . Ներսէս Սպիր-
իոսոսի առաջարարութեան համաձայն՝ Սոհ-
մանագրութեան ծրագիրը տպագրելով՝ մէկ
մէկ օրինակ Երեսփոխանաց բաշխել , եւ ոյ-
նուհետեւ վերաբննիչ յանձնաժողովոյ կազ-

մութեան ձեռնարկիել : Իսկ խնդրոց կարգը
կը ներկայացնէ :

Ա . — Սահմանադրութեան վերաբննու-
թիւն .

Բ . — Սայ եւ Աղթամարայ կաթողիկո-
սութեանց խնդիր :

Գ . — Ս . Փրկից հաստատութեան տեղե-
կագիր :

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ . — Հաստ որում Նախորդ նըս-
տին որոշմանը համաձայն՝ Աշմանադրու-
թեան տպագիր օրինակները արդէն Երես-
փոխանաց հաջորդուած եւ ժաղովը անոր
բավանդակութեան վերահասու եղած է , կը
մնայ հիմա վերաբնիչ յանձնաժողովոյ , որ
7 անդամէ պիտի բազկանաց . Ընտրութիւնը
կատարել :

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ . — Ուստի կը հրաւիրեմ Երեսփոխանները
որ անոր կազմութենէն առաջ , գիտողութիւն
մը , եթէ ունին , ներկայացնեն :

Խ օ Հ Ա Յ Ա Ր Ե Ա Ն Օ . Է Տ . — Ցես կրնար ըմ-
բռնել թէ՝ ատենապետին շիկայ՝ խօսքը
ի՞նչ կը նշանակէ . Եթէ ատենապետինը
պատրաստ չէր , ինչո՞ւ ժաղով՝ հրաւիրուե-
ցաւ , իսկ եթէ Պատրիարքարանը մոռցաւած
էր , գետ Ատեանը չի բացուած կրնար ըեր-

ուիլ, եւ պէտք է դարձեալ որ անմիջապէս բըրել առուի.

ՆԵՎՐՈՒԶ Ա. ԷՖ. — Դժբաղդարար առնեագրութիւնը պատրաստ չէ:

Խօճասարեան Օ. ԷՖ. — Բն դհանուր ժողովը ամսէ մ'աւելի է որ նիստ կազմած չէ, եւ ստուգիւ զարծունեց են որ ատենագրութիւնը պատրաստ չէ կըսուի. միշշեռ Պատրիարքարանի մէջ արևքա՞ն զբագիրեներ կան, որոց Ազգը ամսական կը վճարէ:

Ատենագրութիւնը Ազգային պատմութեան ազբէւր մ'է ապագային համար, եւ երբ Դիւանը ուշադրութիւնը չընծայէր առոր, պարտազանց կը համարուի:

ՆԵՎՐՈՒԶ Ա. ԷՖ. — Կը կրկնեմ դարձեալ թէ ասենագրութիւնը պատրաստ չէ, եւ Պատրիարքարանի պաշտօնեաները պատմուանատու չեն բնու՛ այս մասին. Առաջին Ատենագրութիւն ներկայ գտնուած չէ, եւ ես ալ ամսականու չեմ:

Խօճասարեան Օ. ԷՖ. — Ատիկոյ արդարացուցիչ փաստ մը չէ:

ՓԱՆՈՍԻԱՆ Կ. ԷՖ. — Քանի որ Դիւանը պարտազանց կը գտնուի, պէտք է որ փոխուի:

ՍԵՐԳԻՉԵԼԻ Է. Է. — Դիւանը որ եւ է պատմուալ մը մինիւլու համար նախապէս զանի ամբաստանութեան ներքեւ ձգելու է, եւ օրինաւորութիւնը կը պահանջէ որ ամբաստանութիւն մը գրաւոր կերպով ներկայացնուի, եւ եթէ ժողովը զայն նկատողաթեան արժան դատէ, մասնաժողովի մը ձեռքոց տմբաստանութեան քննութիւնը կը կտար, եւ պէտք եղանձը կօրոշէ:

Ատենապետ Պէյը նրեափոխաները կը

հրատիրէ որ Դիւանի նկատմամբ ծագած խնդրոյն վրայ իրենց կարծիքը յայտնեն, սակայն ժողովը կարեւորութիւն շընծայէր այս խնդրոյն եւ Խնդրոց կարգին շարունակութիւնը կը պահանջէ:

2.

ՍԵՐԳՎԱՀԵԼԻ Է. Է. — Ատենական օրէնք է որ Դիւանը Խնդրոց կարգը պատրաստելով ժողովոյն ներկայացնեէ, ինչպէս որ ըրաւ արդէն սակայն ժողովը, եթէ հարկ տեսնէ, իրաւունք ունի անոր գասակարգութիւնը փոխուել: Այս իրաւունքը վրայ կրթելով կառաջարկեմ որ Սահմանադրութեան խնդրէն ետեւ Հիւանդանոցինը եւ ապա Կաթողիկոսութեանց խնդրոց նկատողութեան առնուի:

Մի եւ նոյն կարծիքը կը յայտնէ նաև Ատենապետ Օգոստ էֆէնտին: Հետեւարար Ատենապետ Պէյը Սէրվիչէն էֆէնտիի առաջարկութիւնը քուէի գրուելով, կը նյունուի ժողովին:

3.

Ատենապետ Պէյը կրկնէ հրաւէր կը կարգոյ նրեափոխանց որ Սահմանադրութեան ծրագրին վրայ իրենց դիտողութիւնը յայտնեն:

ԳՈԼՈՒՅԱՆ Ա. Է. Ֆ. — Եթէ այս նիստին մէջ ամսն նրեափոխան իւր կարծիքը յառաջ բերէ, նոյն իսկ Սահմանադրութեան հական մասերուն վրայ, տակուին ժողովը չի կրնար վերջենան որոշում մ'ընել, վասըն զի երկար ժամանակի կը կարօտի:

ԱԹԵՆԱՊԵՏ Կ. Է. Ֆ. — Ըստ իս ազէկ կը լը որ այսօր ծրագրոյն էտկան մասանց վրայ սակաւ ինչ բանակցութիւններ ըլլան, որպէս

շի վերաբնիշ Յանձնաժողովը Ընդհանուր ժողովը կարծեաց վրայ գաղափար մը ստանայ եւ ըստ այն շարժի:

ՍԵՐԱԿԱՑՆ ԷՅ. — Թէ՛ Ընդհանուր ժողովը գործոց դիրութիւնը եւ թէ Քննիշ Յանձնաժողովոյ անդամները լաւսաւորելու համար կառաջարկեմ որ նախ՝ յանձնաժողովը կազմուի եւ Երեսփոխանք իրենց դիտողութիւնները զատ զատ եւ գրաւոր կերպի հազորդեն անոր:

ԳՐԱԾԽԵՐԱՆ Գ. ԷՅ. — Ես ալ մի եւ նոյն կարծիքն եմ. Հոս հիմա դիտողութիւն յայտնելը ժամանակի կորուստ մ'է:

ԱՄԵԼԻԱՎԵՏ Պ. ՅԸ. Բռուի կը գէտ Սէրգի չէ Փէտափի առաջարկութիւնը որ կընդունուի մեծագոյն մասմբ:

ԻԹԻՒՏԱՑՆ Ա. ԷՅ. — Քանի որ չոս Սահմանադրութեան ծրագրին վրայ դիտողութիւն չի պիտի ըլլայ, կառաջարկեմ որ վերաբնիշ Յանձնաժողովը իւր պաշտօնը կատարելի ետեւ, պատրաստած ծրագրը Ընդհանուր ժողովը ներկայացնէ թ. Դրան հազորդելէ առաջ:

ՍԵՐԱԿԱՑՆ ԷՅ. — Ասիկայ աւելորդ է, քանի որ քննիշ Յանձնաժողովը Ընդհանուր ժողովին կազմուած եւ Երեսփոխանաց ալ իրաւունք արուած է որ կարծիքնին գրաւոր կերպով հազորդեն անոր, նոդիրը նորէն Ընդհանուր ժողովին դարձնելը գործը երկարածզել եւ ժամանակառ ըլլալ է. Ասկից զատ նախորդ Սահմանադրութեան քննիշ Յանձնաժողովն ալ իւր պաշտօնը աւարտելէ ետեւ՝ ուղղակի թ. Դրան ներկայացուց իւր պատրաստած ծրագրը. Աւսամի կառաջարկեմ որ մի եւ նոյն եղանակն ի գործ գրուի այս պարագայիս մէջ ալ.

Փանոսեան կարապետ էֆէնտին եւ ու-

րիշ Երեսփոխանք իւթիւնեան կարապետ էֆէնտի կարծեաց համամիտ կը գտնուի եւ անոր առաջարկութիւնը կը պաշտպանեն:

ԱՄԵԼԻԱՎԵՏ Պ. ՅԸ. այս երկու առաջարկութիւնները քառէի կը դնէ եւ իւթիւնեան կարապետ էֆէնտի առաջարկութիւնը մեծագոյն մասմամբ կինդունուի:

ՍԵՐԱԿԱՑՆ ԷՅ. — Վերաբնիշ Յանձնաժողովը ժողովութիւնը չի կատարուած, կը յիշեցնեմ ժողովին որ թ. Դրան կոզմէ կազմուած յանձնաժողովը անդամներէն ո'չ ոք կրնայ ընդունուիլ նոր կազմուելիք յանձնաժողովոյն համար :

ԽՕՃԱՍԱՐԵԱՆ Օ. ԷՅ. — Որովհետեւ սրիակարութեան գէմ է նախորդ Յանձնաժողովը անդամներէն վերասրին ընտրել, որովհետեւ նոր յանձնաժողովը իւր նախորդէն ինչ ինչ պարագաներու մէջ ըստ առնելու պէտք կրնայ ունենալ, պէտք է ուրիշն որ անոր արժանագրութիւնները յանձնուին կամ չէր մէկ անձ մը գտնուի կազմուելիք յանձնաժողովոյն մէջ:

ՍԵՐԱԿԱՑՆ ԷՅ. — Ասիկայ խնդիր անգամ չէ. ըստ որում կին Յանձնաժողովը իւր Ամենածագուիրն ունի, որ է Դեր. Ներսէս Եպիփառութ, եւ անկից ի հարկին կրնայ ըստ եւ տեղեկութիւն առնուիլ:

Ս. ՆԱԽԱԿԱԿԱՆ. — Վերաբնիշ Յանձնաժողովը մէջ քանի եկեղեցական եւ քանի աշխարհական անդամ պիտի գտնուին, ժուկարկութեան չսկսուած այս կէտը որոշելու է:

ԱՅԵՆԱՊԵՏ. — Ժողովը գաղտնի եւ ազտաքարկութեամբ եօթն հոգի պիտի ընտակ եւ քննիշ Յանձնաժողովը Զեր Սըրբազնութեան նախագահութեան ներքեւ իւր

նիստերն կազմելով պիտի կառարէ իւր պաշտանը :

Ինքինահնաւ Կ. Էթ. — Քուչարկութիւնը այն աստիճանը առաջն առաջնան ազատ թողուելու է որ Երևանի առաջնան ազատ թողուելու չափանիւն չափ աշխարհական կան, մինչեւ անդամ եօթ ալ Եկեղեցական կարենան ընտրել :

ՅՈՎՀ. ԵՊՍԿ. ԿԱՐԺԱՑԻԿԱՆ. — Շատ աղջկ. բայց Եկեղեցական անդամ ալ գըտնուելու է :

ԱԵՐՄԱՆ ԵՊՍԿ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ. — Եթէ Քնիլ Յանձնաժողովը մէջ բնաւ Եկեղեցական անդամ չի գտնուի, կրօնական խցւղոց մասին փոփոխութիւն ընելու իրաւունք եւ ձեռնհասութիւն չիրծար ունենալ, Հետեւապէս Եկեղեցական եւ աշխարհական ընտրելաց թիւը պէտք է որ կանխաւ որոշուի :

ԱԵՐՎԱԶԵՆ Էթ. — Նոյն՝ Սահմանադրութիւնը կրօնական խնդիր մը չէ. Երկրորդ ցաւովի է որ Եկեղեցական Երևանի այս աստիճան անվտանգութիւն կը յայտնեն ժողովոյն աշխարհական անդամոց վրայ, որք իրենց չափ նախանձախնդիր են իրենց կրօնին եւ աւանդութեանց անվթար պահպանութեանը:

Ա. ՆԱԽԱԳԱՆ. — Սահմանադրութեան մէջ կրօնական խնդիր ա կոյ, որուն համար Եկեղեցական անդամներ ալ զ անուելու են վերաբնիլ Յանձնաժողովը մէջ.

ԳՐԱԾԵՐԱՆ. Վ. Էթ. — Ենթադրելով որ ազատ քուչարկութեամբ Եթէ Եկեղեցական կամ եօթը աշխարհական ընտրուին, այս պարագային մէջ զանգ մը չիկայ, քանի որ Սահմանադրութեան ծրագիրը թ. Դրան հազարամբ աւագ լինդ հանուր ժողովոյ պիտի ներկայանայ:

Առենապետ Պէյը այս գիտագութեանց վրայ խնդիրը քուչի կը գնէ եւ քուչարկութիւնը ազատ թողելու առաջարկութեանց մեծագոյն մասամբ կը նդունուի: Հետեւապէս ժողովը վերաբնիլ Յանձնաժողովոյ ընտրութիւնը կրօնարելու համար քուչարկութեան կը մեռնարկէ:

Քուչարկութեան կը մասնակցին 45 Երևանի անդամներ եւ բացարձակ առաւելութեամբ կը նայուին:

Բուհ

- | | |
|----------------------|----|
| 1. Գրիգոր Էթ. Օնեան | 33 |
| 2. Նահապէտ Ռուսինեան | 26 |

Իսկ մեացորդ 5 անդամոց ընտրութեան համար առաւելացայն քուչ ստացող 10 անձանց վրայ համեմատական քուչարկութիւն կատարուելով, կը նարուին:

Բուհ

- | | |
|--------------------------|----|
| 3. Կարապէտ Էթ. Ի բիւնեան | 35 |
| 4. Ցուկիսին Եպո. Ակրեան | 28 |
| 5. Սարգս Էթ. Աղաքիկեան | 27 |
| 6. Օզնի Ռուսասարեան | 26 |
| 7. Աբուկ Վահակով | 25 |

Այս գերջիւլ՝ Նէլիքու զ Աբեմէկ է Փէնտի բանաւոր պատճառաւ հրաժարական տողով՝ միայն անօր հրաժարականը կը նդունուի եւ անօր անդ առաւելացայն քուչ ստացող Նար-Պէյ Խորէն Սպիհուպանը կրնարուի:

4.

ԱԶԴԱՑԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՒՅԻ ԽՆԴԻՐ

ԱՏԵՆԱԳՐ. — Խոսքը Խոռն ժողովոյ Առենապետ է ինչնախինն է:

ԱԵՐՎԱԶԵՆ Էթ. — Խառն ժողովը Հիւանդանուցի բարեկարգութեան վրայ տեղեկոցի անդամութիւն պահպանութեան ժողովութիւնը կը պատճառած եւ Ընդհանուր ժող-

զովյա ներկայացուցած է արդէն։ Երեսփոխանները անոր պարունակութեանը վերահսու եղած ըլլալով, զայն հոս կրիին կարգալը աւելորդ է։ Կը մեայ միայն մեզ այս մասին ինչ ինչ բայցատրութիւններ տալ։

Հիւանդանոցը՝ իրը ազդ ային հաստատութիւն, և գրանական Վարզութեան, այսինքն Պատրիարքարքանի անմիջական իշխանութեան ներքեւ է։ բայց Ընդհանութեան ժաղացին կը պատկանի անոր հոգաբարձութեան մեւը, մատակարարութեան հզանակը եւ պիտանէն քննութեան առնուլ։ Այս է մեր տեղեկագրին էական մոսը, որու քննութեան պիտի անցնենք և մա, թողով անուր մէջ նշանակուած մէկ կէտք որ հին Հոգաբարձութեան եւ Ազգային վարչութեան մէջ անցած պարագաներուն կը վերորների եւ որու վրայ ի հարկին պիտի իշտիմք։ Ինչպէս Սառն Ժողովը, ոյնինքն ամեն ազգային անհատ այս բարեպաշտական յարկին բարեկարգութեան նախանձախնդիր է։ Ասան Ժողովը այս գիտնականութեան վարչութեան կամաց այս անհանուն վիճակին մը մէջ կը ներկայացնե։

Հիւանդանոցը մինչեւ ցարդ առանց պիտանէն մատակարարուած է, բազովին Ընթացք մը, որով ամեն ատեն հասութից եւ ծախուց մէջ չափ մը չըլլուով մատակարարութիւնը խոչընդուներու հանդիպած է։ Ասան Ժողովը իրաց այս անհանուն վիճակին գարման մընելու համար այս Հաստատութիւնը պիտանէի դրութեամբ մատակարարել կառաջարկէ։ Պիտանէին գործադրութիւնը մարմնոյ մը կամ անհատ մը մեռօք կրնայ կատարուիլ, իսկ Վարչութիւնը անոր վրայ կը հսկէ։ Ասան Ժողովը Հոգաբարձութեան մեւին նկատմամբ անտարբեր է։ Ընդհանուր Ժողովին կը մեայ իրը կարծիքը յայտնել այս մասունք, Հոգաբարձութիւնը կընայ Վարչութեան մեռօք կազմուիլ, կրնայ նաեւ Թաղերու կողմէ կազմուիլ։ Ինչպէս հանրապետութիւնը կը կառաջարկին բանդիրը այն է որ Վարչութեան հսկողութեան ներքեւ ըլլայ

եւ այս հաստատութիւնը կանոնաւորապէս մատակարարուի, որպէս զի վերջանան առաջայնութիւնները եւ քանի տարբիններէ ի վեր անոր նկատմամբ տեղի ունեցած կերպ կերպ գժուարութիւնները միւս անգամ չի կրկնուին։ Հին առանձները այս հաստատութիւնը միւրելիլիի մը անկախ իշխանութեան յամենաւած էր, նու կը հօգար անոր ամեն պիտոյըք։ սակայն այսօք Ազգը կը ունետեսէ զայն, հետեւապէս Վարչութեան մատակարարեալ պիտի ըլլայ անոր մատակարարութիւնը գարող մարմինը կամ անհարու։ Այս անդ կը ներկայանայ ծախուց եւ հառավթից խնդիրը։ Հիւանդանոցը պատասխարեց թիւը բեթէ որոշուած ած ալ չըլլայ, գարձեալ ծախուց չափ մը կրնայ անհամանուի։ Շւարտի ինչպէս Պիտանէին մէջ կերեւի, ուրիշ ազգ աց հիւանդանոցները աշքէ անցնելով՝ 238 մարդու համար օրական 5 ½ զրու ծախուած եմք։ Եթէ աւելի նուազ ծախուով մատակարարու գտնուի, մենք չենք պնդ եր մեր Պիտանէին վրայ սակայն սու կը պնդենք որ անոր ծախուց մէջ ցայց տրրուած եւ ոչ մէկ յօդուածը կրնայ ի բաց թողուիլ։ վասն զի ասոնք ամենքն ալ անհրաժեշտ են այնպիս հաստատութեան մը լաւ մատակարարութեան համար, որոյ օրինակը տեսած ենք օտար ազգաց մէջ։

Թանի մը բացատրութիւններ ալ Պիտանէի մասին։ — Հասութից սիւնակին մէջ կը տեսնուի նախ՝ 42,030 զրչի գումար մը՝ որ կալուածոց տարեկան եկամուռն է։ ասիկայ զգալի փոփոխութեան ենթակայ չէ եւ հաստատուն հասոյթ մը կը համարուի։ Երկրորդ՝ Կոռուպարութեան չնորհած օրական 55 քաշ միս եւ 75 քաշ հացի գինն, որ նոյնպէս հաստատուն եկամուռ մէկ, տարեկան 146,160 զրչ արժէքով։ Երկրորդ՝ Պատրիարքարքանի հասոյթը 120,000 զրչի չափ, աւելի կամ նուազ փոփոխութեան ենթակայ հասոյթ մը։ Կը պնդեն ուսանեած թէ այս հասոյթը տարին 200,000 զրչի կը հասնի. եթէ ստուգի այսպէս է, Հիւանդանոցը կրնայ վայերել զայն, Ընդհանուր Ժողովը, եթէ հարկ գտա-

տէ, մասնաժողով մը կազմելով, անոր ներկայացուցած տեղեկագրին համեմատ կրնայ պատշաճը տեսրինել:

Կը հետեւի ուրիմն որ Հիւանդանոցը 308.190 դրւ. տարեկան հաստատուն եկամուռ ունի, որոնցմէ գուրս գանուածները անկայուն կը համարուին եւ որոնք մերձաւոր հաշով մը նշանակուած են Պիւտմէին մէջ, հետեւեալ կերպի:

1. կտակեալ ոգորմաթիւնք	Դրւ. 20.000
2. Մնանցոց եւ վախճանելոց հասոյթ	50.000
3. Ղալաթից զնութեան	30.000
4. Գանձանակը եւ նուբրք	120.000
5. Թոշտկաւոր անկողինք	29.200

ԴՐ. 249.000

Ասոնց մէջ նշանակուած Ղալաթիոյ շինութեան անունով եկամուռաը այսոք չիկայ. սակայն վեհափառ Կաթողիկոսի չնորդիւ 800 լիրայի շափ, նոյնպէս Հիւանդանոցի վազքի հասոյթէն հաւաքածոյ գումար մը առ ձեռն պատհաստ կը գտնուին, որոնցմով կրնայ այս շինութիւնը կատարուիլ եւ Պիւտմէին մէջ նշանակուած գումարը արտադրել: Հետեւառաջ թէ՛ հաստատուն եւ թէ՛ փոփոխական եկամուռ 5550)0 դրւ. կը հաջուի: Ստեղայն այս թիւը տակաւին իրը հաստատուն չի նկատուիր, եւ 0.10 և մէջ զեղչուի, կը մնայ 481000 դրւ. ի գումար մը, որու վրայ հիմունաք է ներկայ տարւոյս համար Պիւտմէին մէջ որոշուած ծախքը: Ասոնցմէ գուրս կը մնան հետեւեաները, որք իրը յաւելուած նշանակուած են Պիւտմէին մէջ:

1. Հիւանդանոցի Վազքի արդիւնք.
2. Տատէան գերգաստանին կատկաւալ երկու առւն վարձք ի թերա.
3. Ապարդիւն կալուածք.
4. Կորսութեան վիճակի կալուածք.

Եւ որոնք անմիջական քննութեան կը կարօտին:

Իսկ ծախուց գալով, տառաց երկրարքն խօսելու, ինչպէս արդէն դիտել տուինք, որական 5 ½ դրւ. ծախք հաշուած եմք իւ-

րաքանչիւր պատսպարեալի համար: Հաստատութեան բաժանումները Պիւտմէին մէջ նշանակուած ծախուց համեմատ կարգագուածնեն: Զգաստարանը՝ որ Հիւանդանոցի մէջ հրէց մը եւ պատսպարեալոց բարքը պահպանը միջոց մէ՛, բոլորովին գուրս ձգուած է անկից. Ազգին համար եթէ զգաստարան մը պէտք է, այս հաստատութենէն դուրս տեղ մը կրնայ պատրաստուիլ. զոր օրինակ Նաուլը Պարուի մէջ, ուր այս նպատակին ծառայելու յարմար տեղ ալ կայ:

Դպրոցին գալով, հիմ ատենները այս շիկար Հիւանդանոցին մէջ, ազգային վերջին պարագաները այնպէս բերած են որ հոն դպրոց մ՛ըլայ եւ անոր համար ալ եկամուռի ազրիւր մը հաստատութիւնը կարող չէ այժմ դպրոցին ծախուց բաւականանալ, բայց երբ պարագային մէջ հասոյթները աւելինան, դպրոցն ալ կը հաստատուի: Խոկ Որրանոց մը անհրաժեշտ է անտէրունջ աղայց համար, որ արդէն մեր Պիւտմէին մէջ ալ նկանութեան առնուած է: Ստոյգ է որ հաստատութեան այս մասին մէջ կը թութիւն մը հարկաւոր է, բայց այնպիսի եղանակաւ մը եւ հիման մը վրայ մաստակարելու է, որ ազգային վարժարանաց մէջ որուած կրթութեան մէւէն տարրերի. հետեւառաջ անկից դուրս ենալով կարող Ըլլայ միանց ամայն իւր ապրուատը հայթայթելու միջոց մ՛ունենալ իւր մեռքը:

Այս պարագաները տեղեկագրին մէջ մատաժանարար նշանակուած են, զորս հոսկամատափի ամփոփեցինք: Բայց հանուր Ժողովը կը մերաբերի հիմա ըստ այնմ իւր որոշուած տալ:

ՓԱՌՈՍՍԱՆ Կ. ԷՅ. — էֆենտիննե՛ր, Խոսն Ժողովին Հիւանդանոցի վերաբերեալ այսպիսի անզեկագրի մը եւ Պիւտմէ մը ներկայացնելը մէկ պատճառակ մը յառաջ եկած է, այն է ինձ յանձնուած Հիւանդանոցի մատակարարութեան պաշտօնը վարած միջոցիս տեղի ունեցած դէպքերը:

Աւատի կըսեմ թէ պէտք է որ ես ալ տեղեկագրին մէջ ինձ ակնարկուած կէտերու մրայ խօսի եւ առաջ տեղեկութիւն տամ , սրպէս զի այնուհետեւ Ընդհանուր ժողովը Պիւտնէի եւ տեղեկագրի մասին իւր կարծիքը յայտնէ :

ՍԵՐԱԿԱՑԵՆ ԷՅ . — Կը յիշեցնեմ Երես- փոխանաց որ խօսք առած միջոցին Ասան ժողովոյ եւ հին Հոգաբարձութեան մէջ տեղ զի ունեցած պարագաներուն ակնարկելով , անոնց վրայ խօսիլը ուրիշ առթի թաղուցի , զան զի նախ եւ առաջ թէ՛ Ասան ժողովին եւ թէ Ընդհանուր ժողովին նուրիսական պարուն է Հիւանդանոցի վիճակը ապահովել որոշելով տեղեկագրին եւ Պիւտնէին էական մասերը . Աւատի կառաջարկեմ կրկին որ կանխաւ այս խնդիրը լուծուի :

ՓԱՆՈՍՏԱՆ Կ . ԷՅ . — Էֆէնտինե՞ր , Հիւանդանոցի խնդիրը Ընդհանուր ժողովոյ Աստեանին ներկայացնող պարագաները՝ իմ վարած մասակարարութեան պաշտօնէն ծագած են . ուստի ՈՒՐԴՔՀՆ Էֆէնտինին դիմուգութեան եւ առաջարկութեան հակառակն կը պնդեմ որ նախապէս այս պարագաներուն վրայ խօսուի , եւ տեղեկագրի մասին Ընդհանուր ժողովը իւր որոշումը չի տուած իմ բայցարութիւններու լսէ :

ՍԵՐԱԿԱՑԵՆ ԷՅ . — Հիւանդանոցի հին Հոգաբարձութիւնը իւր մասակարարութեան վրայ խօսի կը ցանկայ . բայց արթէն անհիայ իւր Օրագրով ամէն բան զրուցած է , մինչեւ անգամ նարերդ իւր ձայնը հասցնելով . Խակ Ասան ժողովը կառաջարկէն նախ Պիւտնէին որոշումը . սակայն եթէ Ընդհանուր ժողովը խնդրոյն էական մասը ձգելով կուզէ հին Հոգաբարձութեան ըստիք ներուն ուշ դնել . Ասան ժողովը պատրաստ է պատասխանելու :

ԽՈՍՀԱՐԵՎԱՆ Օ . ԷՅ . — Այսօր Հիւան-

դանոցի խնդիրը Ընդհանուր ժողովոյ առանին առջև երկու երեսով կը ներկայացնայ , այսինքն՝ իւր անցեալ վիճակովն ու ապագայով : Ասկից զատ ժողովրդեան կողմէ մանսերներ ալ կան , որոնք Հիւանդանոցի Հոգաբարձութեան մազերու կողմէ կազմուիլը եւ անոր հասոյթից բաժանումը կը խնդիրն թէ անցեալին եւ թէ՝ ապագային քննութիւնը կատարելուուր համար կուսակարկեմ որ Ընդհանուր ժողովը յանձնած ողով մը կազմէ որուն տեղեկագրովը հասկցուի թէ ո՞վ է պակասաւորը , իրաւունքը ո՞ր կովմէ է եւ թէ Փանոսեան կարապետ էֆէնտին իրք պարտական է՞ թէ չէ : Նրկո՞դ ո՞րով ներառ Ասան ժողովը Փանոսեան էֆէնտինին հաշիներուն մասին Բ . Դրան բոցը առ եւ քննութիւնը պահանջած է յանձնած ողովի մը ձեռօք , կառաջարկեմ որ այս խնդիրը յետո կոչուի եւ ազգային յանձնած ողովոյն յանձնուի :

ՓԱՆՈՍՏԱՆ Կ . ԷՅ . — Օդսէն էֆէնտինին առաջարկութիւնը կը նդունի՞մ .

ՍԵՐԱԿԱՑԵՆ ԷՅ . — Ասան ժողովը կրնայ ընդունիլ Օդսէն էֆէնտինին առաջարկութիւն առաջին մասը բայց երկրորդը՝ որ է հաշիներուն քննութեան համար Բ . Դրաւը կազմուելիք յանձնաժողովոյն դադարու մը , չի կրնայ Ընդհանուր Պատրիարքական Վարչութիւնը . Մեր ընթացքը ուրիշ նորանոկ չենթադրէր , այլ միայն Հիւանդանոցի բարեկարգութիւնը եւ անոր օրինաւոր մասակարարութիւնը մննը ցնելը ըստեր թէ Ա . Պատին պէս անսաւալ ենք . Ընդհանուր ժողովը յանձնաժողովոյն մը միջոցաւ կը քննէ և գործին հութիւնը կը հասկնայ . Սակայն Ասուըն Ժողովը իրացնուիլ ինչպէս պահանջարկ մարդկային օրինաց համեմատ վարուած է նախորդ Հոգաբարձութեան հետ , մինչդեռ անիկայ առարերք ընթացք բռնած է . Ընդհանուր ժողովը թէ՞ քննէ , եթէ ապացուցի հաստատութիւնը որ Ասան ժողովը պակասաւոր գոտուած է , այժմէն կը խօսաւուայ նա իւր պաշտօնէն հեռանալ , իսկ թէ որ հակառակը ապացուց-

ուի, այս Պատկերով մողովին պատւոյն ջիշտար կարծեմ այնպիսի Հոգաբարձութեան մը ներիացուցիչն ընդունիլ եւր մէջ:

ՓԱՆՈՍԽԱՆ Կ. ԷՅ. — Պիւանէին մէջ Պատրիարքարանի հասոյր անունով ցոյց արը, ուած 120,000 զրշ. և սիսալ է. այդ ազգիւրը 200,000 զրշ. կարտագրէ. Անցագրատանէին դոյցած բոլոր հասոյթը Հիւանդանոցի նըն է, վաղցի. իմուխապիներէն առևուածքն աւ մէկտեղ. այս վերջինէն միայն իրինապիր գուսին 10 զրշ. Պատրիարքարանի ծախուց յատկացեալ է: (Քրպանն իսկ մը բորբեր հանելով) Հասօնի վկայ կը կոչեմ Անցագրատան այս անդորրագրերը: Սէրվէջն էֆէնսի ներկայացուցած այս տեղիկագիրը ի՞ն է ստութեամբ . . . :

ՍԵՐՎԱՇ ԶԷՆ ԷՅ. — Ի՞նչ իրաւամբ գուք այս տեղիկագիրը սուտ կանուանէք եւ ի՞նչ համարձակութեամբ այսպիսի բառ մը կը գործածէք Վաշչութեան գէմ: Եսոյն բակ գուք ի՞ք ստախօսը եւ խռովայշյզ (միւնիւս) ստախօս մը:

ՓԱՆՈՍԽԱՆ Կ. ԷՅ. — Զե՞մ ընդունիր, ըստու կ'առացուցանեմ: Զեր այս տեղեկադիրը կը ստէ:

(Այս միջոցիս Ասրհոդարանը ներկայ գտնուող ունիկեցիր ժողովրդեան մէջն աղմբակից ճայներ կը բարձրանան, ընդհանուր շշնոր մը կուրի, խօսից կարգը եւ ատենագրութիւնը կը խանգարի:)

ԱՏԵՆԱԳՐԱ. — Քանի որ պիհարանութիւնը իւր արինաւոր սահմանէն անցնելով կուրի եւ բանակուրի կը գտնեայ, մէկ կողմէ հանդիսանես բազմութիւնը ժողովայն բանակութիւնը միջամտու կը լույս, եւ միւս կողմէ ժողովականը ատենական կարգը չեն պահեր, անկարելի կը լույս Ատենանը շորու-

նակել: Հետեւապէս նիստը վերջացած կը հրատարակեմ:

(Հանդիսատեսները եւ ժաղովականներէն ուանք բողոք կը բառեան ի Դիւանէ եղած սոյն ազգարարութեան դէմ եւ Ասեանին բացութէլ կը խնդրեն: Ապա ընդհանուր Առողջուն մը կը յաջորդէ:)

ԱՏԵՆԱԳՐԱ. — Նախ՝ ունկնդիր հասարակութեան կը յիշեցնեմ որ իրենք հոս ձայն եւ կարծիք չունեն: Իրենց իրաւունքը արբուած է միայն ներկայ գտնութիւն, եւ երբ այս իրաւունքը շարաշար գործածելով ազգուէ կը յարուցանեն, Ատենանը չի կրնար շարունակուիլ: Հետեւապէս ժողովը կը պարաւուի գանենք այս պատկառելի աեղջն հետացնել:

Խոկ ներսփոխանքը կարծեմ չատ աղէկ դիմուն որ հառ կարծեաց ազատաթիւնը բանակութիւնութեան ներ միացած է, ոչ ոք իրաւունքը ունեն իւր ընկերոջ պատուոյն, նաև մահաւանդ Վարչութեան մը պատուոյն դէմ նախատական խօսք եւ յարձակում ըստելու: Երբ կը տեսնեմ որ պիհարանութիւնը խօսվութիւնը կը գտնեայ, չէ՞մ կրնար թոյլատուութիւն ցոյց տալ եւ տասնկ պարագայի մը մէջ պարաւուուր եմ Դիւանին իրաւունքը գործած ելով Ատենանը գոցել, որպէս զի վասակար հետեւանաց առաջքը առնելի: Այժմ կը տեսնեմ որ լուս թիւնը տիրած է, ուստի կը ինչ Ատենանը կը բանամ սա՛ պայմանու որ եթէ ներսփոխանք տանենական կանոնաց դարձեալ անուշուգիր գտնուին, Ատենանը չի կրնար շարունակուիլ:

Զայս ասելով Ատենապէս Պէջը վերըսարին կը բանայ Ատենանը եւ խօսք կառնէ:

ԱՏԵՆԱԳՐԱ. — Հիւանդանոցի խնդրայն նկատումը Օգոսէն էֆէնտիին կողմէ եղած առաջարկութիւնը երկու մաս կը պարաւանակէ: Առաջին՝ Հիւանդանոցի հին Հոգաբար-

ձութեան եւ Աստոն ժողովոյ մէջ անցած դէպքերը քննել մասնաժողովի մը ձեռօք։ Երկրորդ՝ անոր հաշիւներուն համար Աստոն ժողովոյ Բ. Դրան հետ սկսած յարաբերութիւնները գագրեցնել, գործը Ընդհանուր ժողովոյ կողմէն կազմուելիք մասնաժողովոյ յանձնելով։

Խօսքը այս առաջարկութեանց վրայ է հիմա։

ԱԵՐԱԿԱՇԵՆ ԷՖ. — Առաջարկութեան առաջին մասը, ինչպէս ըստ արդէն, Աստոն ժողովը կը նդունի. բայց երկրորդին գալով, որ համար խնդրոյն կը վերաբերի, գիտալ պէտք է թէ նախորդ Հոգաբարձութիւնը Աստոն ժողովին ընդունել ընդունած եւ անոր ուղղակի պատաժանաւու է։ Հետեւապէս այս մասին վերաբերող տարրեր առաջարկութիւն մը չկրնար Աստոն ժողովը ընդունիլ։

Ա.Ա.ԲԵԿՈՎԱՆ Ս. ԷՖ. — Երբ Դիւտեց ժողովականներէն մէկուն խօսելու թոյլառութիւն կը ներէն պատասխանել անոր, հարգաւու ունիքի ժողովորդը՝ որ զմեզ ընտրած եւ այս պաշտօնին կոշշծ է, կը պարտաւորդի միջամտել իւր Երկարութանին իրաւունքը պաշտպանելու համար։

Ատենապէտ Գէյը կը հրաւիրէ Երեսփառանները որ ներկայացեալ առաջարկութեան Ա. եւ Բ. մասերուն վրայ իրենց դիտողութիւններն ընեն։

Մարտիստանեան, Թագւորեան եւ ուրիշ էֆէնտիններ առաջարկութեան երկրորդ մասը կը պաշտպանն են։

Հետեւապէս Ատենապէտ Գէյը ամրագլ առաջարկութիւնը քուէի կը գնէ որ մեծագոյն մասամբ կը պատասխանէ։

ԱՏԵՆԱՊԵՏ. — Իը միայ հիմա Հիւանդանոցի ներկայ բարեւարդութեան խեցիրը ու-

րուել, որու համար Աչրիդէն էֆէնտինն խաւեցաւ արդէն երբ ներկայ էր։ Աւոտիք կը հրաւիրեմ ժողովը որ այս մասին իւր կարծիքը յայտնէ։

ՄԱԿԱՆԴՐԱՎԱՐԱՆ Մ. ԷՖ. — Կահ մ'առաջ ըստեցաւ թէ Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը թագերէն կազմուիլը կը խնդրէ ժողովարդը, բայց Հիւանդանոցը մասնաւորագէս Պայսեցի ազգայնոց յատկացեալ հաստատութիւնները Ամեն հայ, թէ Պայսեցի եւ թէ Դաւառացի, ի հարկին Հիւանդանոցի ծախուց կը մասնակցի, եւ կը պատապարուի հուն երբ պէտք ունենայ. Բը նականարար նոյն Հաստատութեան Հոգաբարձութիւնը ընտրելու իրաւունքը կեղծունական վարչութեան կը վերաբերի եւ ոչ թէ Պայսի թաղերուն։

Այսօր քոնի որ այս խնդիրը Աստոն ժողովը կողմէ մեզ կը ներկայանայ, այէտք է լուծուի միւս խնդրոց հետ։

ՓԱԿՈՍՍԱՆ Կ. ԷՖ. — Կառավարին որ այս խնդիրն աւ Հիւանդանոցի գործոց քընութեան յանձնաժողովին յանձնուի։

Երեսփառաններէն ումաք այս առաջարկութեան համամիտ կը գտնուին եւ ուժանք կառաջարկին որ Աահմանդրութեան վերաքանչել Յանձնաժողովը յանձնուի այն իրեն գիրը։

Ատենապէտ Գէյը առաջին առաջարկութիւնը քուէի գնելով, մեծագոյն մասամբ ընդունուիլ էտու, քառորդ մը դադար կը տրուի, եւ այնուհետեւ Հիւանդանոցի գործոց յանձնաժողովը ընտրութիւնը կը կատարուի։

Պաւէարկութեան կը մասնակցին 37 Ե-

րեսփոխական եւ արդիւթքը կը լույս հետեւ հայլ:

Քուէ

1. Յարութիւն էֆ.	Ս պրովանտեան	25
2. Օգուն	» Խօնասարեան	19
3. Յակոբ	» Յրենկեան	19
4. Աւետիս	» Գոյոլեան	16
5. Պողոս	» Աշմանեան	15

Հետեւապէս վերոգրեալ անձինքն յանձնաժողովյա անդամ կարդ եցան:

5.

Խօնասարեան օ. էֆ. — Հիւանդանոցի խնդրոյն պատճառաւ այլ ընդ այլոյ տարածայնութիւններ կը պատմի դուրսը: Ժողովուրդը իւր նպաստը դաշտեցուց եւ արտաքոյ կարգի նույն ժողովնու համար Մրրաւոն Պատրիարք Հօր զրկած չըշարերականները ապարդիւն մնային, որու հետեւածքը եղաւ Բ. Կառան դիմել եւ Տրոյ Յանձնաժողովը մը կազմել:

Կամակած մը կը ստրէ հասարակութեան մէջ թէ սոյն Յանձնաժողովը արտաքոյ կարգի միջնոցներ ի գործ պիտի զնէն իւր պէտ տոնը ի գլուխոցանելու համար: Այսպիսի յանձնաժողով մը ազգային իրաւուց հակառակ կազմուած է: ուստի կառաջարկեմ որ այս Յանձնաժողովը ես մնայ եւ անոր տեղ Ընդհանուր Ժողովը ուրիշ մ'ընտրէ իւր կողմէն:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Հարկ կը տեսնեմ այս անձին գիտողութեանց առջև փոքր ինչ տեղեկութիւն տալ նորակազմ Տրոյ Յանձնաժողով վեց:

Բ. Դաւուը չէ թէ ինքն ինքնին այսպիսի յանձնաժողով մը կազմեց, այլ Խառն Ժողովը արդէն իւր Ենտրութիւնն կատարած ըլլալով, Բ. Դաւան դիմեց որ Յանձնաժողովը անդամները առուածնէն եւ պաշտօնի կոչէ, որովհետեւ ընտրեալը իրենց պաշտօնը ըն-

դունելու կը գ ժկամակէին: Այս Յանձնաժողովը բանութիւն չունի եւ իւր ուժը ազգայոց խզմին եւ անոնց բարոյական պարտուց հանաշման մէջն է:

ՓՈՓԱԶԵԱՆ Գ. Էֆ. — Տրոյ Յանձնաժողովը անդամներէն մէկն ալ ես եմ. Յանձնաժողովը ամեններին բանութիւն բանեցնելու պէտք չունի, որովհետեւ իւր խնդրելիքը այնպիսի փոքրիկ զումար մ'է որ բանութիւն չի վերցնէր:

ԽՈՃԱՍՍԱՐԵԱՆ Օ. Էֆ. — Այնպէս կը թուի ինձ որ ասանի խնդրոյ մը համար ամեններին Բ. Դաւան դիմելու հարկ չինքը, քանի որ տուրք տուողն ալ, ընդունազն ալ հայ են: Իմ խոսք այս յանձնաժողովյա ընթառութեան տեղի տուող պարագաներուն շահեարեկը, ալ սկզբունքին: Այսպիսի խնդրի մը Ազգը պէտք է ինքնին լուծէ առանց ստարին դիմելու:

ԱՏԵՆԱՊԵՏ. — Կը յիշեցնեմ որ Խառն Ժողովը կը զմութիւնն ալ սոյն սկզբունքին դուրս է: Ինչպէս որ Խառն Ժողովը Բ. Դաւէն ընտրուած է, նոյնպէս ալ Բ. Դաւը Տրոյ Յանձնաժողովը անդամներն անուանած է Վարչութեան տաճարկութեամբ:

ԱՐԴԱԲԵԿԵԱՆ Ս. Էֆ. — Տրոյ Յանձնաժողովը անդամներն ալ երեսփառան են: անոնք ալ մեզի պէտ Ազգը կը սիրեն եւ նոյն ոգուով յանձնառու եղած են աշխատիլ: Ռւատի կառաջարկեմ որ իրենց պաշտօնը շարուանակնեն:

ԻՒԹԻՒՆԵԱՆ Կ. Էֆ. — Իմ կարծիքս այս է որ Բ. Դաւան դիմելու պատճառներն նոյն իսկ Ընդհանուր Ժողովը կողմէն ծագած են: Եթէ Ընդհանուր Ժողովը իւր պարտք եւ իրաւունքը ճանչնար, այսորուան կատարուած իրողութեանց ամեններին հարկ չիր մնար: Խառն Ժողովը քանի՛ քանի՛

անդամ Ընդհանուրը ժողովին գիմեց, բայց անհիայ երեսը անդին գարձաց, դրամական նեղութեան գարման մը ցայց չի տուու, եւ մինչեւ անդամ Բ. Դրան դիմեցցէք բօողներ ալ գտնուեցան. Ռւսափ, ինչպէս Աղաքիկեան էֆինտին ըսաւ, Յանձնաժողովը պէտք է իր պաշտօնը շարունակէ, բայց Ընդհանուր ժողովը կը պարտաւորի զէթ վաւերական գրաշմ մը տալ անոր կազմութեան, որպէս զի Յանձնաժողովը հասարակութեան գոհունակութէամբը զործէ.

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. ԷՅ. — Գործը դիրացնելու համար կառաջարկեմ որ Ընդհանուր ժողովը իր կողմէն երկու հագի եւս աւելցնէն նոյն Յանձնաժողովոյ անդամց թուայն վրայ.

ԽՕՃԱՍԱՐԵԱՆ Ս. ԷՅ. — Իմ յարուցած խնդիրս սկզբունքի խնդիր է. մեր մէջ մէկ ներումը նոր յանցանքի մը ծնունդ կուտայ. Միտքս Յառան ժողովոյ անդամոց վրայ անվտանութիւն յայսնել չէ. այլ կը դիտեմ որ ասկից առաջ երբ Յառան ժողովով արտաքոյ Ընդհանուր ժողովոյ ընտրուեցան եւ եւքը անկից վտանգութեան բռնչ ընդունեց, այսոր ալ իրեն նման նոր յանձնաժողով մը արտադրեց, որուն տեղ եւ առաջարկեցի նոր եւ ազդային յանձնաժողով մը.

ՄԱՆՈՒԿԱՆ Մ. ԷՅ. — Ընդհանուր ժողովը պարտապանց գոտեւելով գործերը միշեւ այս վիճակին հասուցած է. հիմա կուզէ անցեալին վրայ գառնալ, բայց շատ ուշ.

Մեր պարտքն է այժմ Ազգին կացութիւնը ապահովել եւ Պատրիարքարանի այս նեղ վիճակին օգնութեան հասնիլ ժամ առաջ. Ռւսափ պէտք է որ Յանձնաժողովը իր պաշտօնը շարունակէ.

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. ԷՅ. — Ինչպէս պահ առաջ գործերը բարեւ աւելցնելով՝ Տրոց Յանձնաժողովոյ կազմութիւնը մեծագոյն մասամբ

ժուած Յանձնաժողովին վրայ երկու հոգի եւս աւելցնելով՝ զայն վաւերացնելու է.

ԽՕՃԱՍԱՐԵԱՆ Օ. ԷՅ. — Խնդիրը սկզբ բունքի խնդիր է եւ այս կամ այն անձին ընտրութեան չի վերաբերի, ուստի առաջարկութիւն կը կրկնեմ:

ՔԱՆԻՈՒԹԵԱՆ Ս. ԷՅ. — Մի եւ նոյն առաջարկութեան համամբ եմ եւ ալ. ընտրութեան իրաւունքը Աղջին է. ուստի Յանձնաժողովը Ընդհանուր ժողովոյ կողմէն պէտք է ընարաւի.

ՓԱՓԱԽԵԱՆ Դ. ԷՅ. — Բ. Պառը ինձի համար մեծ պատի ունի. բայց ես ալ անձնական պատի ունիմ. քանի որ վիճաբանութիւնները կը լլան Տրոց Յանձնաժողովին վրայ, ես իմ հրաժարականս կուտամ:

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. ԷՅ. — (Ան. Փափախեան Կնորը էֆենտի) Չեր հրաժարականը զՁեզ ընտրողին պէտք է տար.

ՓԱՓԱԽԵԱՆ Դ. ԷՅ. — Ինձի համար տւելի գիւրին է Բ. Դրան զայն ներկայացնել, բայց հետեւանքը Ազգին համար աղջի ՀԸԼՄՌ:

Երեսինիսաներէն ումանք Տրոց Յանձնաժողովոյ վերահաստատութիւնը եւ Ընդհանուր ժողովոյ կողմէ վաւերացութիւն կը խնդրեն:

ԱԽՈՆԱԳԵՏ. — Պատրիարքարանը իր արգի վիճակին մէջ բաւական դումքը մը բաց ունի. այս բացը հասարակութեան առուրք հաստաքելով դոցելու համար Յանձնաժողով մը կազմուած է: Երեսինիսաներէն ումանք այս Յանձնաժողովոյ օրինաւորապէս վերահաստատութիւն կը խնդրեն եւ ումանք գաղարումը: Ուստի բռնէի կը զնեմ:

ԱԽՈՆԱԳԵՏ. — Պէտք այս երկու առաջարկութիւնները բռնէի գնելով, Տրոց Յանձնաժողովոյ կազմութիւնը մեծագոյն մասամբ

կը նդունուի եւ անոր պաշտօնը կը վաւերա-
ևայ:

6.

Այս գործողութենէն ետեւ Դիւանը օր-
ուան տարածամիլը գիտելով. Սայ եւ Աղ-
թամարաց Կաթողիկոսութեանց խնդիրը յա-
ջորդ նատի մը թողուց. եւ Ժողովը որոշեց
Ապրիլ 26ին նորէն գումարիլ.

Առնապես Պէյը թէ՛ իր եւ թէ՛ Դի-
ւանին միւս անդամոց հրաժարականը մա-
տոյց. սակայն Ժողովը չընդունելով՝ որոշեց
որ Սրբազան Նախագահին կողմէ ազգարա-
րութիւն ըլլայ Ա. Առենադպիր Մարկոսեան
Գրիգոր էֆինտիին որ իւր պաշտօնը շարու-
նակէ, եթէ ոչ տեղը ուրիշ մ'ընտրուի յա-
ջորդ նիստին:

Նորացուհանս 8. էջ. — Որովհետեւ
ամառնային եղանակը հասած ըլլալով, չո-

տերը գիւղերը գացած կը գտնուեին, ուստի
մասնաւորապէս կաղաչեմ Սրբափոխան է-
է փինտիներուն որ հրաւէրի որսչեալ ժա-
մանն ներկայ գտնուին որպէսզի Ժողովը ժա-
մանակին գումարուելով, ժամանակին ալ
վերջանայ եւ երթեւեկութեանմասին դժուա-
րութիւն չի ծագի:

Թոթինիձնան 4. էջ. — Ժողովոյն կը յի-
շեցնեմ որ նախընթաց նիստերէն մէկուն մէջ
Առենագրութեանց ընթերցումը ժամանակի
կորուստ համարուելով. լրագրոց միջոցաւ
հրատարակելու առաջարկութիւն եղաւ: Կը
խնդրեմ որ Ժողովը ուշագրութեան առնու-
զայն:

Դիւանին մէկ քանի դիտողութեանց վը-
րայ այս խնդիրը ուրիշ նիստի թողուեցաւ,
եւ Ժողով վերջացաւ ժամը 44ին:

Դեր-Առենադպիր

Ա. Նեկրոնօք

ԱԶԳԱՅԻՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ԻԹ.

31 ՅՈՒՆԻ 1869

ՓՈՒ-ԱՑԵՆԱԿԵՑ

ՆԵՐՍԵՑ ԷՖԷՆՑԻ ՑԱՑԱՆ (1)

(Ներկայ Սրբափոխանք 66)

Ընդ Փոխ-Ատենապետութեամբ Տատեան Ներսէս էֆէնտիի, և ի Ներկայութեան 66 Սրբափոխանաց Ատեռնը բացուցաւ ժամը 5ին Մայր-Եկեղեցւոյ մէջ :

Անմիջապէս առժամեայ Նախագահ որոշուցաւ Ներկայ Սրբափոխանաց երիցադոյնը՝ Աէֆեան Յովհաննէս Սրբազան :

1.

Փոխ-Ատենապետ էֆէնտին՝ Ատենական կանոնագրութիւն մը մինչեւ ցարդ ՀՇԱԼԱՊՎ Ժողովը բարեկարգութեան մէջ պահելու համար հետեւեալ առաջարկութիւններն ըրաւ :

«Ա. — Երեսփոխաններէն որո՞նք որ ինչ և ից պատճառաւ Ժողովը թողլու ըլլոն, պարտաւոր են Դիւանին իմաց տալ :

«Բ. — Խօսք ուղղաները կարդաւ արձանագրուին :

«Գ. — Սրբափոխանք երրոր իրարու հետ կրիւք խօսելու ըլլան, կամ նախատա-

կան խօսքեր արտասանեն եւ կամ խնդրէն դուրս խօսքեր ընեն, Դիւանը պիտի պարտաւորի խստութեամբ կարգի հրաւիրել զայն պիսիս :

«Դ. — Սրբափոխաններէն դուրս եղած հանդիսականը երր որ խօսքի խառնուելով չփոթութիւն պատճառելու ըլլան, Դիւանը պարտաւոր որ պիտի ըլլայ անմիջապէս դուրս հանելու զայն :

Ժողովը այս առաջարկութիւնները ընդունելով հաստատեց :

2.

Եթոյ Ատենապետ էֆէնտին, Նախընթաց երկու նիստերու Ատենապետութիւնները որք են՝ 1868 Մարտ 8ին եւ Ապրիլ 12ին Ատենապետութիւնները, առակարին կարդացուած չըլլալուն, առաջարկեց որ կարդացուին :

ԱՍԼԱՆԻԱՆ Ս. ՊԵՏ. — Ատենապերութեաց ընթերցման նպատակը ուրիշ բան չէ բայց եթէ սխաններ գտնուած ասեն ուղղել զանոնք, բայց տարիուկէսուան ատենապերու

(1) Ժողովը Ա. Ատենապետ Ֆէրուհ Բարունակ Պէտք այս միջոցիս վախճանեժ էր .

թեանց սիմաները ո՞վ կրնոյ յիշել եւ ուղպել, Ուստի ժամանակ պէտք չէ կորսեցնել ըստ իս ատենագրութիւնները կարդալով, այլ պէտք է աճապարել այսօրուան կարեւոր խնդրոյն վահանան տարու, առձնական զրադաւուք ունեցած Երեսփոխանց արգելք չըլլալու համար. մանաւանդ որ Ընդհանուր ժողովը ատենագրութիւնները ոչ իիւանին եւ ոչ ալ նախագահին կոզմէն ստորագրուած չեն. բայց սիր այսօրուան գործ չէ, ետքը կրնայ կարգի դրուիլ.

ԱՏԵՆԱԳԵՑ — Ընդհանուր ժողովը Դիւանին իւր օրինաւոր արձանագրութիւնները ունի, ինչպէս նաև վերջին երկու նիստերու չի կարդացուած ատենագրութիւնները պատրաստ են. ասկէ առջի ժողովին մէջ վիճարանութիւններ եղած են այս մասին, անոր համար կառաջարկեմ որ կարգացուին:

ԻԹԻՒԱՃԱԱՆ Կ. ԷՆ. — Յիշեալ առենագրութիւնները այսօր չի կարգացուելու մասին Ատենան Պէյին համամիտն եմ, մանաւանդ այն պատճառաւ որ այսօր ժողովը միմիպայն Պատրիարքական ընտրութեան համար գումարուած է, որուն հետ յարարելու թիւն չունին նախորդ ատենագրութիւնները. Իսկ ուրիշ խնդրոց համար. ինչպէս չ կաթողիկոսութեանց խնդիրն եւ այլն, երբ ժողովը նորէն գումարի, կրնայ նոյն առենագրութեաններն կարգացուիլ, ըստ որում նոյն խնդրոց հետ յարաբերութիւն ունին:

ՕԾԵԱՆ Կ. ԷՆ. — Խոր եղաւ թէ Դիւանը արձանագրութիւն չունի եւ թէ առենագրութիւնները ստորագրուած չեն. ըստ որում ես ալ Ատենագրպարութեան պաշտան վարած եմք այս ժողովին մէջ. կը յայտնեմ թէ իմ օրովա եղած ատենագրութիւնները արձանագրուած են եւ ես ալ ստորագրած եմ:

Այս դիտողութիւններէն ետեւ Ատենագրութեանց ընթերցումը ուրիշ օրուան ձգել որպայնեցաւ.

3.

ԱՏԵՆԱԳԵՑ. — Այսօրուան ժողովին գումարումը՝ Բ. Դրան հրամանագրին համեմատ միայն Պատրիարքի ընտրութեան համար է (1). Ուստի նախ հրամանագրիը պիտի կարգացուի, եւ ետքը խօսքը նաևն ժողովոյ Ատենագրեալին է:

Յիշեալ հրամանագրիը կարգացուեցաւ, որոյ օրինակը հետեւեալն է:

« Երմէնի Պաթը իբիքսանէսի Մէնիսի միւխթէլիթի ազաւը է փէնտիլէր .

« Պաթը իբ պայինագամը զընէ մէմուր օրան թիսոգ սպոս Արիսուակէս է փէնտի իլլէթի փիւճիւտի սինտէն նաշի խամէթի մէզը իլլէտէն աֆինի պու քէրրէ իսթիու իթմիշ օլուու զընտան, միւմայիլէ յին իսթմիթասը գապուլ օլունարագ, Պաթը իբիքսի մէսնէտինէ պիր զաթըն ինթիսապ գլ թայի ինի իրասէի սէնիէլ յի հազրէթի փատիշանի իգ ժիգապընտան պուլունմուշ օլմազլէ, մէ վճռու օլան նիզամնամէ յէ թաթը պիքն Պաթը իբիքսանէտէ իթմիսա օլունարագ, գլ չիւնիթ պէտանէ հանէթ օլմատըլը իւղրէ, Զաթը նէ վիթէթմիմանթը հազրէթի փատիշանին ուժում թէ պէտայի շահանէլը իբ հագունակէ առէլքի արի արագական ժողովութիւն կարգացուի առաջանական ժողովը:

(1) Պօզոս Ս. Պատրիարք նրաժարելով, Բ. Դրան ընդունեց իւր հրամականը եւ առժամեա Տեղապահ համատանեցաւ Արիսուակէս Ս. Արք-Եպիսկոպոս, եւ յետ վեց ամսոյ սա եւս հրաժարական մասուցանելով, Բ. Դրան հրամանագրի նկատ Պատրիարքական ընտրութեան մենանարկելու Ազգ ային Ընդհանուր ժողովով Ուստի Պատրիարքական ընտրութեան խնդրոյն համար հրաւիրուեցան Ազգային Երեսփոխանք յ' Ընդհանուր ժողովը:

միւշֆիքայի միւլիւ քեանէլ' ըի իգթիզա-
սընճա, Էրմէնի մէ զէպինոտ պոլինան
թէպայի սատըգայի Փատիչահանէնին
տախի հէր եիւղտէն թէմին վէ թէփիտի
սատօնթ հալլէրի ինտի Ալիսէ միւլիէ-
դիմ օլուղընտան, վէ Պաթրիք օւաճագ-
զաթ պունլարըն բէ յիսի րու համիսի օւ-
մալլէ պէրապէր, Սալթանամթը Աէնիե-
նին վասիթայի թէնփիզի էվամիրի ալիէ-
սի պուլունաճաղընտան, Էմրի ինթի-
խապոէ պու գայտէ տէլիիչ վէ հէր
կէննէ էփիքարի թարափուարի վէ զա-
րէզբեարի պէր թարափ գլունարաք,
տէ վէթի Ալիէնին ուսույի ատլիւ սինէ
վէ էրմէնի քիլիսասընըն ային՝ վէ գա-
վանինի մէրիէնինէ թէփիզի հաւէքթէթէ
սատօնթի հալի թէպայտի խըսէթի իթ-
մէկէ միւլիւ էտիր վէ վէտիալի տէսմի
էմանէթի օլաճագ մէսալինի միլլէթի
հիւնի խտարէնէ գատորը վէ հէրի իփ-
փէթ վէ միւլթ առգիմ իէլիսարը էզէլը
իփէթ օլ մազ ամի ւ վէ վէպէր լայլդ-
պիր զաթըն ինիլիթասու իլի, էմրի շաս-
պի թարափի էշբէփ հողբէթի Փատիչա-
հիտէն իսթիդան օլունմագ իւզէ, իգ-
թիզա րուէն մահցարի ումն մինին Պազը-
լիիէ թագամինէ միւպատէրեթէ իյէ-
յիսիզ տէյաւ:

ԱԼԻ

1286 Բէպիւ ամար 22

1285 Բէմու 20

ՕՏԵԱՆ Գ. Է. Ֆ. — Առան ժողովոյ Ասե-
նապետ գտնուե ովա, նոյն ժողովին կողմէ ինձ
յանձնուած է անցնկաթիւն տալ այն ինդ-
րոց նկատմամբ որ Առան ժողովոյ կը վերա-
բերին. — Յայսնի է արդէն որ նախինն
Պատրիարք Գօղոս Արբաջանին հրաժարմա-
նչն ետեւ Առան ժողովոյ որոշմամբ եւ Բ.
Դրան հրամանաւ Տնօջապահ կարգեցաւ Ա-
րքատակէս Արբաջանը, որն որ 5-6 ամիս իր

պաշտօնը վարելէ ետեւ հրաժարական տա-
լով, թ. Դուռը ընդունեց անոր հրաժարա-
կանը, և իր Պալյալիքուին նայելով, որն որ
հիմա կարգացուեցաւ, Ազգային Սահմանա-
դրութեան համեմատ Պատրիարքի ընտրու-
թեան պիտի ձեռնարկուի:

Խառն ժողովը այս Պուլույրուին համե-
մատ ընտրական նախապատուաստո թիւնները
ըրած է. նախ Եկեղեցական Համագումար
ժողով գումարել տալով կրօնական մասին
արժանաւոր եղող Եպիսկոպոսաց ցուցակը
պատրաստեց. յետոյ Խառն ժողովը գումար-
ուելով նոյն ցուցակին մէջն ըստ քաջաքա-
կանին արժանաւոր ապոյններէն 5 հոգի որո-
շելով զամ ցուցակ մը պատրաստեց. Այս
երկու ցուցակներն ալ Դիւնանին յանձնուած
ըլլազգ, Ընդհանուր ժողովոյդ իը մեռյ ըստ
այսմ Պատրիարքի Ընտրութիւն կատարել:

Դիւնան ներկայացուց նոյն երկու ցու-
ցակները, որ Ընդհանուր ժողովոյ առջեւ
կարգացուեցան, և Առենապետ Էֆէնարին
հրաւիրեց զիշենափոխաները քուէարկութեան
պատրաստուիլ. յիշեցնելով թէ նոյն երկու
ցուցակներէն գուրու անձի վրայ ընտրութիւն
չի կրնար ըլլազ ըստ Սահմանադրութեան:

ՓԱՌԱԾԵԱՆ Ա. Է. Ֆ. — Ընտրուելիքը Պատ-
րիարքը Ընդհանուր ժողովին պատասխանաւ-
տու պիտի ըլլայ եւ Ընդհանուր ժողովը ալ
համարառու պիտի ըլլայ. բայց Պատրիարքը
կառն ժողովին հետ գործերու պարագաներ-
ուալ է եւ Խառն ժողովը Ընդհանուր պա-
տասխանաւտու չէ իր ընտրութիւնը անձի ըն-
դունած ըլլալով. ըսել է թէ Կըուիս ուրի-
շի մը պատասխանաւտու պիտի ըլլայ, այր-
մինն ալ մէկ ուրիշի մը. Ասիկայ հակառա-
թիւն մէ որ չի կրնար ընդունուիլ:

ՍԻՒՐԵԱՆԱ Յ. Է. Ֆ. — Հիմա այց խնդիրը
յաւզել աւելորդ է, որովհետեւ Պատրիարք-
ը Ընտրութենէն ետեւ շատ չի քչէր՝ վերա-
քննեալ Սահմանադրութիւնը պիտի գայ եւ

ամէն բան օրինաւորութեան մէջ պիտի մըտենէ :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — Խառն ժողովը կը դուքնի պատասխանատուութիւն առ Ընդհանուր ժողովն նոյն եւ նման Պատրիարքին : Ասկէց զայ եւ կը խոսանամ որ այս տեսակ գաեգուներու առաջն առնելու համար պիտի միջնորդ ըլլամ քիչ ժամանակէն ետքարձնելու այն իրաւունքները զարս Ընդհանուր ժողովը երեք տարիէ ի վեր կորուածէ, եւ վերաքննեալ Սահմանադրութիւնը շնկած ամէն բան իր օրինաւորութեան մէջ վերահաստատելու . բաւական է որ այսօր Ընդհանուր ժողովը իր հասարելիք գործոյն խաղաղութեամբ վախճան տայ, եւ Տէրութեան ի վաղուց հետէ Ազգին վրայ ունեցած վոտահութեանը նոր փայլ մը աւելիցնէ :

ՍԵՐՎԻՏԱՆ ԷՖ. — Իմ ըսելիքս ալ Յուրաքանչիւն բասմին մօս է : Խառն ժողովին համարատուութեան խնդիրը լուծուած բան մ'է, քանի որ Ընդհանուր ժողովին դիմած է եւ կը դիմէ միշտ այս պարագաներուն մէջ, որ անոր հեղինակութեանը կը վերաբերին : Իսկ Կառավարութիւնն ալ չընդ զիմանար նոր Սահմանադրութիւնը դաւէն առաջ Ընդհանուր ժողովին յատկացած բարեկարգութիւնները վերահաստատելու, եթէ համազուի որ այս բազմանքները լուսելով Ազգին խաղաղութիւնը անվրդով պիտի պահպանուի :

ԺՈՂՈՎԾ Այս յայտարարութիւնները զոհութեամբ լսելէ ետև, անմիջապէս քուէարկութեան համար քառորդ մը հանգիստ արուեցաւ, եւ քուէթղթերն բաժնուեցան երեսփոխանաւա :

Այս միջնորդին Մայրաքաղաքին Թաղական ելորդոց կողմէ պատգամուորութիւն մը ներիցայանալով, խնդրագիր մը մասուցուեցաւ Ընդհանուր ժողովը Դիւանին :

Սոյն խնդրագիրը կարդացուեցաւ Ընդհանուր ժողովոյ ներկայութեամբ, որոյ ի-

մաստն էր նոր Պատրիարքի ընտրութեան հետ միասնգամայն առ Ազգային Երեսփոխանական ժողովով պատասխանատու Վարչութիւն մը կազմել : Ասկէց զարտ պարտաւորել զւարշութիւն որ Տէրութեան առջեւ Ազգին անկեղծ զզ աշմանց թարգման գտնուի բացատրելով Ազգին հաւատարմութիւնը ու տիրասէր հապտակութիւնը :

ՕՏԵԱՆ ԳՐԻԳՈՐ ԷՓԻՆՈՒԹԻ՝ պահ մ'առաջ առ Երեսփոխանութիւնն ըրած յայտարարութիւնը կրկնելով, ապահովուց պատգամաւորները իրենց խնդրանաց կատարման մասին եւ պատգամաւորք չնորհակալութիւն յայտնեցին :

ՄԱՐԿՈՍԱՆ Գ. ԷՅ. — Պէտք չեմ տեսներ որ Սահմանադրութիւնը չիկած Վարչութեան փոփոխութիւն տեղի ունենայ, մասնաւոնդ որ Խառն ժողովը արդէն առ Ընդհանուր ժողովը պատասխանատուութեան ըսկըքունքն ընդունով լինելով, Թաղական պատգամաւորաց առաջին խնդիրն ինքնին լուծուած կը համարուի, իսկ Ազգին անկեղծ զզ աշմունքն ու հաւատարմութեան ոգին Բ. Դրան առջեւ բացատրելու խնդիրը զոր նոյն պատգամաւորութիւնը կառաջարկէ, բոլորովին աւելորդ է . որովհետեւ Տէրութիւնը 4-5 հարիւր տարիներէ ի վեր լաւ փորձած և ճանչցած է Ազգին անկեղծ զզ աշմունքն ու հաւատարմութիւնը : Այսու ամենայնիւ ար խնդրոյն Ընդհանուր ժողովը մէջ բերուիլը Բ. Դրան յայտնելն ալ անօգուտ չի համարուիր :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — Վարչական վիտիխութեան խնդրոյն կը պատասխանեմ որ թէ եւ Խառն ժողովը Ազգին ձառայելէ չի քաշուիր բնաւ, բայց խնդիրը անձանց վրայ չէ, այլ սկզբունքին վրայ խնդիրը Ընդհանուր ժողովին իրաւունքը եւ գարձնելուն վրայ չէ, եւ այս մասին ես իմ անձնական կարծիքս տուի արդէն :

Իսկ Ազգին ու Տէրութիւնն ունեցած

հաւատարմութեան խնդրոյն գալով, որովհետեւ ես միջնորդ եղած եմ իտան ժողովոյ մէջ քաղաքաւած օրէս ի վեր Բ. Դրան եւ Ազգին յարաբերութեանց մէջ, կը յայտնեմ որ բարեխնամ Տէրութիւնը եւ մասնաւորապէս թարձր. Ալի Փաշան մնջ համարում եւ խընթացք կը տածէ մեր Ազգին վրայ. եթէ այս հաւատարմութեան խնդիրը ընել հարկ է Բ. Դրան, խիստ աղէկ, այս ճեմարշեը աւելի պատճառ մը կըլլայ իտան ժողովոյ, որ մը տագիր է իր պարագան կատարել.

ԻՒԹԻՒՃԱՆ Կ. ԷՅ. — Օտեան էֆէն արին ըրած յայտարարութիւնները Ազգին զգացմանց համաձայն են. ուրեմն այս յայտարարութեանց համար չնորհակալութեան քուէ կառաջարկեմ:

ՓԱԼՈՍԱՆ Կ. ԷՅ. — Հրաժարեալ Տեղապահին աշխատութեանց համար ալ չնորհակալութեան քուէ կառաջարկեմ:

ԱՅԱՆԵԱՆ Ս. ՊէՏ. — Շնորհակալութեան քուէ կառաջարկուի թէ՛ Տեղապահ Մրրազանին եւ թէ՛ իտան ժողովին համար. Բայ ի՞ այս մասին պէտք չէ այնշափ անապարել, որովհետեւ չնեք զիտեր անոնց արարքը. Նախ իրենց գործոց համարառութիւնը ընել եւ ապա չնորհակալութեան քուէ առաջ պէտք է:

Այս դիտովութիւններէն ետեւ քուէ արկութեան մեռանրկելու համար քուէ համարի քննիլ որոշուեցան.

Եկեղեցական կարգէն՝

1. Ալորէն Եպիսկոպոս Նար-Գէյ
2. Կարտապետ Վարդապետ. (Պատր. Փօխանորդ)
3. Սովհաննէս Վարդապետ Փափազէն
4. Տէր Արիստակէս Քահանայ

Աշխարհականաց կարգէն՝

1. Նշտան էֆէնտի Օտեան
 2. Կարապետ էֆէնտի Խթթիւննեան
 3. Կարապետ էֆէնտի Փանոսուտին
 4. Յակոբոս էֆէնտի Արշակ
- եւ քուէհամարը կատարուելով, հետեւեալ արդիւնքը տուաւ:

Թուէ

- | | | | |
|---------------|------|--------------|----|
| 1. Իգնատիոս | Եպա. | Վասպուրականի | 27 |
| 2. Միկոտիչ | » | Խրիմեան | 11 |
| 3. Յորուրին | » | Վեհապետեան | 9 |
| 4. Մեսորապ | » | Սուբրասեան | 8 |
| 5. Արիստակէս | » | (Տեղապահ) | 4 |
| 6. Խորին | » | Նար-Պէյ | 2 |
| 7. Յովինաննէս | » | Սիրեան | 1 |
| 8. Արիստակէս | » | Գարդտիոյ | 1 |
| 9. Յովինաննէս | » | Ռշունի | 1 |
| 10. Սիմեոն | » | Սիմերեան | 1 |

Եւ որովհետեւ քուէհամարին արդիւնքը ցուցուց որ վերոգրեալներէն ոչ ոք բացարձակ առաւելութիւն ոտացած է, ուստի համեմատական քուէարկութիւն ընել օրոշուեցաւ, եւ երկու առաւելագոյն քուէ ստացուած անունները, որք են՝

1. Իգնատիոս Եպա. Վասպուրականի
 2. Միկոտիչ » Խրիմեան
- նորէն քուէի գրուելով, ներկայ Երեսփառանաց քուէններն ուժիովեցան քուէտուփին մէջ:

Դիւեանը առաջարկեց որ քուէտու վը կնքուի եւ բացակայ Երեսփառանաց քուէններն ուժուելով ուրիշ օր մը քուէհամարը կատարուի:

Այս առաջարկութիւնը բաւական ընդդիմադիր մաս մ'ունեցաւ. Երեսփառանաց մէջ Գլխաւորապէս Փանոսուտին Կարապետ եւ Խեմարեան Օգոստ էֆէնտինները պնդեցին որ ըստ որում երկրորդ քուէհարկութիւն եղած է, պէտք է քուէհամարն ալ կատարուի այսօր առանց բացակայ Երեսփառանաց քուէններուն սպասելու,

Իսկ Դիւանին անդամները եւ գլխաւորապէս Ատենացպիր Մարկոսեան Քրիդոր է-Փէնտին պաշտպանելով Սահմանադրութեան Բրդ. յօդուածին այն տրամադրութիւնը որ իրաւունք կուտայ բացակայ Երեսփոխանաց մասնակից ըլլալու այն երկրորդ քուէարկութեան, ապօրինաւոր համարեցին այսօր քուէհամարը սկսիլի:

ՍԵՐՎԱԿԱՆ ԷՅ. — Ասիկայ քուէհամար չինելու խնդիր մ'է. ըստ իս այլշափ փափուկ կէտ մը չունի, ո՛չ ալ Սահմանադրութեան ոգւոյն դպշելու բան մը կայ. Ուստի եթէ Երեսփոխանաց մեծագոյն մասը ուզէ, կրնայ այսօր քուէհամարն սկսուիլ առ պայմանաւ որ Հմեցած չի համարուի, այլ շարունակուի մինչեւ որ բացակայից քուէն առնուի:

ՕՏԵԱՆ Դ. ԷՅ. — Թէպէտ եւ Երեսփոխան չեմ, բայց իրեւ մին ի հեղինակաց Սահմանադրութեան, կուզեմ բացամորութիւն տալ այս մասին, Սահմանադրութեան տրամադրութիւնը այս կէտին նկատմամբ պարզ եւ մէջին է:

Առաջին անգամ եղած քուէարկութեան բացակայ Երեսփոխանը քուէ տալու իրաւունք չունին. իսկ Երկրորդ անգամ քուէարկութիւնը ընել հարկ եղած առնեն բացակայք այլ քուէ տալու իրաւունք ունին, իրաւունք մը որ անզանալի է:

Գանք որ եթէ այսօր քուէհամարն սկըսուի ի ետքը բացակայից քուէներն առնուի, կարծէն քուէներն քուէ տուղերն ծաղրած եղած ընտրութիւնը վերջացած ըլլայ եւ ետքին գալիք քուէներն ոգուու մը չունենան: Ուստի քանի որ բացակայք քուէ չեն տուած, քուէարկութիւնը կատարուած չի ըսել է եւ քուէարկութիւնը չի կատարուած քուէհամար չի կրնար ըլլալ:

ԽՈՃԱԱՐԵԱՆ Օ. ԷՅ. — Օտեան էֆէն-

տիին ըստածները ճիշդ են, բայց պարագայ մը կայ, այն է որ քուէարկութիւն չըսկասեած պէտք էր այդ կէտը նկատողութեան տառնել. մինչդեռ Սահմանադրութեան կուտաթիւնը նշգուած է եւ անոր ոգւոյն դէմ չատ բաներ եղած են, ի՞նչ հարկ կայ երկրորդ ական խնդրոց վրայ այօշափ երկրութան պահել, մասնաւոնք որ ժամանակ եղած է յորում լսուած է թէ կերեալ քուէտուգը բացուած եւ խարդախութիւն մտածէ. Եթէ քուէհարն այսօր յի պիտի ըլլար, ինչու հիմակուընէ քուէնին հսո գնէինք, կը մտածէ ի նիք թէ այսօր տալ պէտք է թէ ոչ:

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. ԷՅ. — Լսուեցաւ թէ բացակայ Երեսփոխանաց անպատեհութիւն կըլլայ թէոր այսօր քուէհամարը կատարուիթիւն անպատեհութիւն գտնուի. թո՞ղ զիստեան որ լսու անդամ հարկը օրէնքն կը լուծէ. ասիկայ պատիժ մ'ալ կ'ըլլայ իրենց.

ՄԻՒՐԵՆԱՆ Յ. ԷՅ. — Սահմանադրութեան ոգւոյն դէմ մինչեւ հիմա շատ գործեր ըրած ենք, իլ հոգիով մեծ խնդիրներու վրայ որոշումներ տուած եւ մինչեւ անգամ կաթողիկոսնիս ընտրած ենք. հիմա այս խնդրոյն համար այօշափ բժամանդրութիւն ընելեիս աւելորդ է:

ԳՈՒՅԵԱՆ Ա. ԷՅ. — Մինչեւ հիմա Սահմանադրութիւնը մեռած կը կարծէինք. հիմա որ առթիւ մը ձեռքբերնիս հասաւ, պէտք է զայն զործագրենք, եւ Ընդհանուր Ժողովոյ Դիւանին պարտըն է անոր առանձգրութեանց հետեւիլ. Երբ նոր Սահմանադրութիւնը չինուի, այն ատեն պէտք է այս խնդիրը յաւզել:

ՓԱՆՈՍԵԱՆ Կ. ԷՅ. — Հին սպառութիւնը մ'ունինք. Սահմանադրութեան գործագրութեան վրայ Դիւանն իր ուզածը կը փաստարանէ եւ Երեսփոխանաց կարծեաց

ւայ կը բռհանայ, Դիւանն ասանկ պաշտօն որ չունի՛, ասոր դէմ կը բողոքեմ, ևթէ Դիւանն իրրեւ Երեսփոխան կուզէ խօսիլ, այնոք է խօսած առանձը վար իխնէ անկցու.

ԽօՏԱՍՄԱՆ: Օ. ԷՅ. — (Խօսրը առ գոլիսան Աւելուս Լեճենի ուղղելով). Գուք պահ մ'առաջ ըսկիք թէ՛ Դիւանին պարտքն է Սահմանադրութեան տրամադրութիւններն գործադրել. սխալ է, թէ որ Սահմանադրութիւնը այնպէս կը տրամադրէ որ այսօր քուէհամար չըլլայ, կառաջարկեմ որ քուէտու փին մէջ իրակուած բոլոր քուէներն ոշնչանան:

ԱՍԼԱՆՆԱՆ: Ս. ՊէՅ. — Սահմանադրութեան սգւոյն դէմ չէ, բայց զրոյն դէմ է այսօր քուէհամար ընել եւ ապս բացակայութեան քուէ պահանջելը. Իսկ այս ընելով ի՞նչ օգուտ քաղաք կըլլաներ, նախ զայտ որոշենք. եթէ այսօր քուէհամարն ընենք եւ արդիւնքը զընարութիւնը վերջացնէ, պիտի կրնա՞ց Պատրիարքը հրատարակել եւ Բ. Դրան յայտագրել առանց բացակայ Երեսփորանաց քուէն առնելու, եւ միթէ ասանկով լոյն բացակայ Երեսփոխանները ծաղրած չե՞ք ըլլար. այսինքն ըսել առնեց թէ՛ մենք Պատրիարքը ընտրեցինք, դուք առ քուէ մը տուէք, այս կերպով առնեց ալ բողոքելու իրաւունք առած պիտի ըլլանք. Պօզոս Պատրիարքն անգամ այս քուէտու փին մէջ քանի մ'օր համբերեց, ի՞նչ կըլլայ եթէ նոր ընտրելի՞ն ալ պատսէ մինչեւ բացակայից քուէներուն գալն.

ՓԱԼՈՍԱՆ: Կ. ԷՅ. — Չըլլար, այսօր քուէտու փը բացուելու է. այս գործին աէրը Երեսփոխանութիւնն է, Ընդհանուր ժողովն է. Դիւանը անոր պաշտօնեայն է եւ իրաւունք շունի բժամինդրութիւն ընելու:

ԻՒԹԻՒՃԵԱՆ: Կ. ԷՅ. — Խնդիրը մէկ գործնական կէտի մը վրայ է, քուէտու փը

բացուի՞ թէ չի բացուի. թէպէտ եւ Սահմանադրութիւնը ըսած է որ բացակայ Երեսփոխաններէն քուէ ուղուի, բայց չէ ըսած որ ներկայ Երեսփոխանք իրենց քուէն բանարկեն. Ռւատի այս արուած քուէններն պէտք է չնջուին:

ՄԱՐԿՈՍԻԱՆ: Գ. ԷՅ. — (Ատենապրի Արոնի բողովի եւ Երեսփոխանաց կարգ անցնելով) Այս խնդրոյն վրայ Սահմանադրութիւնը պարզորէն կը խօսի, առաջ բացակայից բուէն եւ ետքը քուէհամար է Առ կից վեց տարի առաջ, ճիշդ Պօզոս Պատրիարքի ընտրութեան ժամանակ, 80 Երեսփոխանաց ներկայութեան այս խնդիրը յուղուեցաւ եւ որոշուած է: Ահա նոյն ատենա ատենապրութիւնը

Ատենապրի էֆէնտին թէեւ կոկոի կարգավայր նոյն ատենապրութիւնը, բայց ընդդիմադիր մասը չուզեր լսել անոր ընթերցումը: Սակայն Ատենապրութիւններին կարգավ կուտայ եւ սկսած խօսքը պէտք է շարունակէ, կ'ըսէ:

(Յետ ընթերցման)

ԽօՏԱՍՄԱՆ: Օ. ԷՅ. — Մարկոսեան էֆէնտին այն ատենուան եղած որոշումը այժմը եւս ընդունիլ տալու մասը կարգաց ատենապրութիւնը: Բայց միթէ Ընդհանուր ժողովը իրմէ ետքը ներոյ ժաղովին վրայ կրնա՞ց բանահաւ, Այս ատեն Ընդհանուր ժողովը այդպիսի որոշում մը ըրած է եղեք, կիմա ալ ուրիշ որոշում մը կրնայ ընել:

ԱԵՐՎԱՇԵԱՆ: ՀԵՅ. — Կործեմ այդ որոշումը իմ Ատենապրութիւն օրովն տեղի ունեցաւ. բացակայից քուէն առնելու համար ուրիշ օրուան ճգուեցաւ քուէհամարը: Դիւանը ասանկ պարագայի մէջ զգուշառթեամբ վարուելու է եւ կամ այս քուէններն

այրելու եւ նորէն քուէ տրուելու է բացակայից հետ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէտ. — Ներկայ եղողները այսօր քուէ չի տալու իրաւունք չունին, եթէ կ'ուզեն մասնակցիլ Պատրիարքական ընարութեան:

ՍԵՐԱԿԻՉՉԱՆ Է. Թո՛ղ նորէն քուէտուփը պացտի: ուզողը թող տայ, չուզողը չի տայ: բայց առաջինը պէտք է ոչնչանայ:

Կը խնդրեմ որ այս առաջարկութիւնները քուէի դրուին:

ԽԱՅԱՍՏԱՐԵԱՆ Օ. Է. — Ներկայ եղողները քուէ չի տալու իրաւունք չունին, ըստ Ստեֆան Պէտ.՝ բայց անանկ չէ՛, քուէ մ'է պիտի տանք, ինչ միջոցաւ ուզեմ կուտամ: ի՞նչ իրաւունք ունիք միջոցին վրայ բռնածեալու: ես իմ քուէս ետ կուզեմ:

ԱՊՐՈ Ս. Է. — Միթէ Սրեսփոխանութեան կը վայլէ Պատրիա բի ընտութեան համար տրուած քուէները ետ առնել: Կարծեմ ասիկայ ժողովոյն պատույն կը գպշի:

Այս միջոցին Սրեսփոխաններէն շատերը կը տրտնջան խօսքերը երկուելուն գէմ, եւ կը պահանջն ու խնդիրը քուէի դրուելով մերժանայ:

Դիւանը առաջարկութիւնները ամփոփելով, հետեւեալը քուէի դրաւ:

«Այսօր քուէհամարն սկսի եւ երբ մեռ ծագոյն մաս տեսնուի, բացակայ Սրեսփոփանաց քուէն չուզուի»:

Այս առաջարկութիւնը քուէից առաւելութեամբ ընկրուեցաւ:

Հետեւարար քուէտուփը բացուելով, ի Ներկայութեան վերոյիշեալ քննչաց, քուէհամարը կատարուեցաւ:

Քուէտրիուաց թիւն էր Յէ. բայց երկու քուէ զրո ելլելով, մաց Յէ քուէ:

Արդիւնք քուէնամարի

Թուէ	8. Խցնատիոս Ս. Եպակի. Վասպուրականի	40
8. Մկրտիչ Ս. Եպակի. Խրիմեան		22

Պւստի 8. Իգնատիոս Եպիսկոպոս ՎԱՍ-	
ՊՈՒՐԱԿԱՆԻ քուէից առաւելութեամբ ՊԱՏ-	
ՐԻԱՐ ԸՆԹՐՈՒԵՏԻՆ, եւ ընտրութեան յայ-	
տագիրը երևափոխաններէն ստորագրուելով	
Բ. Դուռը զրկուեցաւ:	

Առենք վերջացաւ ժամը 10ին

Դեր-Ատենապալիր

Գ. ՄԱՐԿՈՍԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ Լ.

28 ՕԳՈՍՏՈՒ 1869

Ա Տ Ե Խ Ա Պ Ե Տ

ՆԵՐՍԵՑ ԷՖԷՆՏԻ ՑԱՑԵԱՆ

(Ներկայ Երեսպիլանը 63)

Ատեմեց բացուեցաւ ժամը 7 ½ ին
Մայր Եկեղեցւոյ մէջ, առժամեայ նախագա-
հութեամբ Աչթեան Յովհաննէս Արքազանի
և ի Ներկայութեան 63 Երեսպիլանաց :

¶ .

Նախանթաց նիստի ատեմազրութիւնը
կարդացուելով, հետեւեալ դիտողութիւն-
ները եղան :

Խօճասարեան Օգսէն էֆէնտի դիտել
տուաւ որ ինք. « բացակայ Երեսպիլանաց
քուէն ջնջուի » ըստ չէ. « Նմանապէս իւր
սա խօսքը թէ » « Սահմանադրութեան կու-
ռութիւնը պղծուեցաւ, բայց ոգին պահուե-
ցաւ » ճիշդ չէ նշանակուած :

Իւթիւնեան Կարապետ էֆէնտի դիտել
տուաւ որ վերջին անդամ քուէ համարը կա-
տարուելու միջոցին « Պալոյ մէջ ներկայ
գտնուող բոլոր Երեսպիլանաց թույն,
այսինքն 77 ին մեծագոյն մասը հիմ բռ-
նուի » ըստեցաւ, բայց այս կէտն ատեմա-
զրութեան մէջ մոռցուծ է արձանագրուիլ,
ըստ :

Այս դիտողութիւններով հանդերձ Ա-
տեմազրութիւնը ընդունուեցաւ ժողովէն :

2.

Ատեմազրութիւնների առաջարկութեամբ
Բ. Դոնէն եկած վերջին հրամանագիրը կար-
գացուեցաւ :

ՍԵՐՎԻՉԵՆ էֆէնտիր Պատրիար-
քին ամհուան ցաւալի գէպէէն ետեւ, Ատան
ժողովը բարդիր մ'ընկելով այս հրամանագի-
րը եկած է. բայց թէ անկէ առաջ ինչ եր-
գած է, ժողովը յանի տեղեւութիւն : Ուստի
պէտք է որ Ատեմազրութիւններին նախըն-
թաց ընտրութենէն ետեւ պատահած եղելու-
թեանց վրայ տեղեկութիւն առաջ ժողովին եւ
հասկցնէ թէ ի՞նչպէս Եկեղեցական Համա-
գումար ժողովը ու Ատան ժողովը ընտրել-
եաց ցանկերը պատրաստեցին :

ԱՅԵՆԱԳԵՑ. — Թէ եւ նախընթաց իրա-
զութիւններն արդէն ծանօթ են, բայց ըստ
որում տեղեկութիւն կուզուի եւ Ատան ժո-
ղովը կը պատկանի պէտք եղած բացարու-
թիւններն տալ, հետեւաբար խօսքը Ատան
ժողովը Ատեմազրութիւննէն է:

ՕՅՑԱՆ Գ. ԷՅ. — (Առելուսպատ Խոսն Փողիվոյ) Խզնատիսո Սրբազնին ընտրութենէն ետև Ընդհանուր ժողովոյ մասն ը Խառնը ժողովոյ միջոցաւ Բ Դրան արուեցաւ եւ Կայսերական Հրամանը ելաւ. բայց դժբաղդարար Կայսերական Հրամանին ելլեւէն որ մէ ետքը նորընտիր Պատրիարքը փախձանեցաւ եւ Աղջը տիմոթեամբ անոր յուղարկաւորութեան հանդիսին կրցաւ ներկայ գտնուիլ:

Խառն Ժողովը պէտք եղածը տեսրինեւու համար բարիրի գրեց Բ. Դրան եւ Հրամանագիր մը եկաւ նոր Պատրիարքի՝ ընտրութեան համար. հետեւարքը ըստ Սահմանադրութեան Եկեղեցական Համագումար ժողովը գումարուեցաւ որ ընդունեաց ցանկը պատրաստց, եւ Խառն Ժողովին աւ նոյն Համագումար ժողովոյ ցանկին ըստ քաջարականին աւելի արժանաւորաց ցանկը չինց, եւ ահաւասիկ երկու ցանկին աւ կարուած են ի տես Բնդհանուր ժողովոյդ:

ՍԵՐԱԼԻՆԵՆ ԷՅ. — Աղյին արդի վիճակը ցաւալի է եւ ամենուն ուշագրաւթիւնը գրաւած. հետեւագիւ Երեւ-ինքնանաց վրայ մէծ պարաք կայ իրենց ընկերը ընտրութեան առթիւ. անանի գլււի մէ պէտք է ընտրեն որ ունենայ այս ամեն համապատճենեցնը ուրուցմով կարու Ըլլայ Ազգին կարեացը պատասխանել. Մենք յասացիք որ Եկեղեցական Համագումար ժողովը ներկայ ցացակը չափազանց զգուշացնէն ծնած է: Պարզ խօսինք, արդէն ամենքիդ աւ կարգացած ցուցակին մէջ պահանա անուն չէր ձգեր: Կարծեմ Համագումար ժողովին ներկայ ցացակը չափազանց զգուշացնէն ծնած է: Պարզ խօսինք, արդէն ամենքիդ աւ կարգացած էթ Ազգին մէկ ժամանք կողմէ մէկ ժամանք առջաւած յայտարարութիւնը ուղղ կը հարցնեն թէ: Ի եզր Սրբազնութեական ժողովին ներկայացուած ցուցակին երուն մէջ ո՛չ ներսէ սի ո՛չ ներսէ կը հարցնեն կը հարցնենք այժմ միթէ ներսէ Սրբազնութեական մէրժուելու վիճակին մէջ ոչ կը գուշակին մէջ չէ թէ ոչ, եւ եթէ ոչ, կը գնենք այն ուղցակին մէջ:

Իրաւունքը ըստեի ներսէսին անունը չի գնենլու. միթէ ներսէս Սրբազնը Եղեսչանին նայեալ մի եւ նոյն պարագայի՞ մէջ կը զտնուի. ասկէց առողջ ներսէս Սրբազնը Ազգային Եկեղեցանուր ժողովոյ կողմէն Երեսփոխանաւարար եւ իրը Պատգամաւոյ, կըմիածնի գնուց եւ Կ-թողիկոսին ընտրութեան մասնակից գտնուեցաւ, իրեն Հայուսանեաց Եկեղեցայ Եպփակոպս պատրւեցաւ Կաթողիկոսէն Եմնօգէն, եւ կոնդակներ ու օրհնութեան նամակներ ստոցաւ. Զէ մի որ Արարի Սրբազնն ալ Պատրիարք ընարուեցաւ ասկէ առաջ, թէ եւ Ասոյ Եպփակոպս է՛ր, բայց կըմիածնայ Ամոռաչն ընդունուած է Կարծեմ Համագումար ժողովնից այս ցուցակը պակտաւուր է, բայց չ'նոք կրնուր արդեօք այս կասը լրացնել ներսէս Սրբազնին անուն ալ աւելցնելով:

ԱՍԱԼԱՆԱՆ Ս. ՊէՅ. — Ես աւ նոյն կարծիքն եմ որ ներսէս եւ Եղեսչան Սրբազն ներուն անունն կրնայ ժողովիլ այս ցուցակին մէջ. մասնաւ անդ ներսէս Սրբազնինը, որ Ասոյ վիճակայնոց մասնաւոր ներկայացուցիչը ըստ Ըլլային վատ, իրը Երեսփոխան եւ Պատգամաւոր Ազգային ժողովոյ կողմէն գնուց ի Ա. Էջմիածնի եւ Ամենայ Հայոց Կաթողիկոսին ընտրութեան քուէ տուաւ, եւ Պատրի Եկեղեցական լրութիւնը ամենուն փառաւորութեամբ ներկայացուց եւ իր պազու եւ պերհարան առենախտաւութեամբը ամենուն սէրն ու համակրութիւնը դրաւութեան կանչեր սուրբակներ ստոցաւ եւ ամեն ժամանակ իր ըրած պատուագները ւեւ մէջ մէջս Ա. Էջմիածնի Կաթողիկոսը կը յ շակէ, ուստի ամենայն իրաւամբ կրնայ Համագումարի ցուցակին մէջ մտնել եւ ընտրելի հանդիմանալ, մտնաւանդ որ ընտրութիւնը Եկեղեցանուր ժողովին է, միւս ժողովները կարծիք միայն կրնան տալ ընտրելեաց արժանաւուրութեան վրայ, կը հարցնենք այժմ միթէ ներսէ Սրբազնութեական մէրժուելու վիճակին մէջ է թէ ոչ, եւ եթէ ոչ, կը գնենք այն ուղցակին մէջ:

ԽՈՍՀԱՐԵԱՆ Օ. ԷՅ. — Այս խնդրոյն մէջ նկատելի քանի մը կէտք կան, նախ՝ Եկեղեցական Համագումար ժողովը ընտրելեաց շանկ մը ներկայացուցած է որմէ դուրս անձի մը վրայ քուէ տալը Սահմանադրութեան դէմ է Ներկրորդ՝ Կ. Պալայ Պատրիարքութեան էջմիածնայ Աթոռին իրաւասութեան տակ գտնուելով՝ միայն էջմիածնայ ձեռնադրած Եպիսկոպոսները իրաւանէք ունին Պատրիարք ընտրուելու Ներկրորդ՝ այս միջնորդին՝ երբ Սոյ Աթոռոյն խնդիրը խառնչիոթ վիճակի մէջ է, Սոյ Եպիսկոպոսներէն մէկը Պատրիարք ընտրել կրնայ վաստակար հետեւանք ընծայել Մայր-Աթոռոյն իրաւանց, Ռւատի եթէ այս ցանձեզ լրացնելու կարօս է, նոյն ինքն Համագումար ժողովին զրկելու ենք որ լրացնէ :

Ասկից զատ՝ Սոյ Եպիսկոպոս մը կ. Պալայ Պատրիարք դրուիլը Հնդկանուր ակզրան Նկատմամբ այժքան ծանր խնդիր մ'է, որ առանց յատուկ մասնաժողովի մը քննութեան ին կրնար լուծուի. Թէպէս իրան օրինակ մէջ ռեբուցաւ Մարգիս Սրբազնը որ Սոյ Եպիսկոպոս ըլլ-ով տակէ տառաջ Պատրիարք եղած է, բայց աւելիս Սահմանադրութեան գալէն ետեւ այս խնդիրը ընծուած է:

ՍԵՐՎԱՉԻՆ ԷՅ. — Օգոէն էջմիածնի կը սխալի երբ կըսէ թէ Մարգիս Պատրիարքի ընտրութեան ետքը Սույի Եպիսկոպոսաց խնդիրը լուծուեցաւ. թէպէս եւ Սահմանադրութեան առաջ է Մարգիս Պատրիարքի ընտրութիւնը, բայց էջմիածնայ Աթոռին թոյլուութեամբ անփայ Պատրիարք ընտրուցաւ, անկէ ետքը Սահմանադրութեան մէջ դրուեցաւ այս խնդիրը թէ էջմիածնէն ընկալել Սոյ Եպիսկոպոսներ ալ Պատրիարք կրնան ընտրուիլ. Այս տրամադրութեամբ ներսէն Սրբազնն ալ ընտրելեաց կարգը կրնայ դատուիլ. Եթէ Մարգիս Սրբազն ընդու էջմիածնէն կոնդակ ունենալուն համար Պատրիարք ընտրուեցաւ, ներսէն Աթոռ

ընտրութեան մասնակցած եւ իր բարձր արժանաւորութեան համեմատ օրհնութեան թղթնը ստուցած է: Աւրեմ պէտք չէ անեկայ միւս Սանցի Եպիսկոպոսաց կարգը դասուել եւ ընտրելուց ցանկէն դուրս ձգել:

Կառավարէմ որ Եկեղեցական Համագումար ժողովը ժողովի իւր այս սխալը ուզը:

ԽՅԱՆԱՍՐՅԱՆ Օ. ԷՅ. — Մարգիս Սրբազն այն օրը ընտրուեցաւ երբ ժողովաւրդը Սահմանադրութիւն կը պահանջէր, եւ իր ընտրութիւնը կատարուելէն ետեւ Սահմանադրութիւնը հաստատց :

ԾԻՒՐԵԱՆ Յ. ԷՅ. — Սահմանադրամէս ընտրուեցաւ եւ ուխտ ըրաւ Բ. Դուռ կողմէ հաստատուելէն ետեւ :

ԽՅԱՆԱՍՐՅԱՆ Օ. ԷՅ. — Ամէն Պատրիարքը ալ ընտրութեան ետքը Բ. Դուռը կերթար եւ ետ դառնալուն Մայր Եկեղեցւոյ մէջ օրհնութիւն կուտար ժողովրդին եւ չէ Բ. Դուքս կընէր :

ՏԱՏԵԱՆ Ա. ՊէՅ. — Ներսէն եւ Եղեսւեան Սրբազններուն այս ցանկին մէջ չի գտնուիլը զարմանալի կը թուի ումածք բայց մի եւ նոյն ցանկն է որ նախորդ նիստին մէջ Խոնակիս Սրբազնի ընտրութեան առեն ներկայացաւ մեզ. ինչո՞ւ այս առեն դիտութիւն մը չեղաւ որպէս զի Համագումար ժողովն ալ ուսադրութիւն ընելով թերեւս այս անդամ ցուցակը անթերի ներկայացնէր մեզ, քանի որ առջի անդամին դիտողութիւն չեղաւ, հիմա այս պիհարանութիւններն տեղի չունին եւ ժամանակի կորուստ են պարզապէս :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — Մինչեւ հիմա խօսուածներուն մէջ թուականի չփոթութիւն մը կը տեսնեմ եւ հարկ կը համարիմ ուզը: Սահմանադրութիւնը Մարգիս Պատրիարքի ընտրութեան ետեւ հաստատուած է: Բայց

ինչ է պատճառը որ կարգի Սուեցի Եպիսկոպոսները Պատրիարքական ընտրելեաց յանկին մէջ մտնելու։ արդի Սահմանադրութիւնը գրած է՝ «Պատրիարքը ի վաղոց անտի և Պատրիարքութեան յառկացեալ Եպիսկոպութասաց դպուաց դատին ըլլայ»։ Կը տեսնէք որ որոշ եւ մէկին բան մը շիկայ այս խօսքին մէջ։ այլ ի՞նչ է արդեւք այս ճապաղ պարբերութեան նշանակութիւնը։ զայս իմանալու համար Քիչ մը բացատրութիւն ովէտք է տալ։ Ասէք առաջ Սահմանադրութիւն մը կար, զօր Ազգը ընդունած էր եւ որ Տէրութիւնը չէր վաւերացուցած, անոր մէջ յայտնի կերպով գրուած էր թէ՝ Պատրիարքը՝ Հմանականի Եպիսկոպոս կամ անկէ ընդունուած պէտք է ըլլայ։ այս տրամադրութիւնը երկրորդ Սահմանադրութեան մէջ ալ կար, բայց զանազան պատճառներու համար փոխուելով այսպէս ճապաղ գրել հարկ եղած էր։ Սայ բացատրութիւններ առ կը հետեւի որ Արքիս Պատրիարքը Սահմանադրութիւններ առաջ ալ ընթրուած ըլլայ, ետք ալ, գրածն առ վառ կամ իր Սահմանադրութեան գրոյն պիտի հետեւիմք, Պատրիարքը իմաստ էցիքան մեռնադրուած Եպիսկոպոս մը եւ կամ անկէ ընդունուած Եպիսկոպոս մը պէտք է ըլլայ։ այս գրոյն մէջ շիկայ այնպիսի իմաստ մը՝ որ բացի ի բաց գուրա վանէ Սուեցի Եպիսկոպոս մը՝ եթէ ընդունուած ըլլայ էջմանայ Աթոռէնի։ Այլ արդեւօք Ներսէս Արքազանը ինք զիջմանձիւը եւ էջմանձին ալ զինքը կը ճանչնայ։ ինծի համար տարակոյս շիկայ որ երկու քն ալ փոխադարձար զիրար ընդունուած են, ես փառք կուտամ Առաւելոյ որ այնպէս է. ի՞նչ, Ներսէս Արքազանի նման Եպիսկոպոս մը որ իր անխարդախ բնաւորութեամբը, իր սիրուն հանձնարժը, իր մաքրի ու սրտի այնքան գեղեցիկ յատկութիւններովը մեր Ազգին մէջ փառք մ'է, ի՞նչ, Ներսէս Արքազանը որ Ազգին մէջ առաջին պերճամաս առնեարան եւ Ազգին այնքան ծառայութիւն մատուցած Եպիսկոպոս, այս Եպիսկոպոսը որ իր թշնամիներուն ալ սիրելի եղած է, ի՞նչ յաւալի բան կըլլայ որ էջմանձին զինքը ընդունի եւ

ինք զիջմանձին ընդունի։ գոհութիւն Աստուծոյ, այսպէս չէ։ Ներսէս Արքազան Ազգին կողմէն Երեսփոխան գացած է էջմանձին եւ իրուեւ Երեսփոխան-Եպիսկոպոս էջմանձնայ Փահանջակին, ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրութեանը մասնակցած է։ Կաթողիկոսն ու Ս. Մինու ալ ոչ թէ անձնաշած են զինքը, այլ օրենութեան կոնդակենրով պատուած են։ և եթէ այսպէս ալ ըլլար, Ընդհանուր Ժողովով միաժամունութեամբ եւ բոլոր Ազգը իրեւ մէկ մարդ պէտք էր խոդքեր Կաթողիկոսն ընդունիլ զներսէսը, եւ Ընդհանուր Ժողովը պատրաստ է ընելու, զի վատահ եմ որ իմ զարմացման Ներսէս Արքազանին համար ամէնքը կը մասնակցին։

Խօհանարժու Օ. Էն. — Կընդունինք որ Ներսէս Արքազանը Հայաստանեայց Եկեղեցւոյ Եպիսկոպոս մ'է, եւ բաւական պաշտօնենք գարած է Ազգին մէջ։ ես ոչ իր հակառակորդ սա ալ կը յաւեցնեմ թէ՝ Ազգային Կրօնական Ժողովովն Առենապետ ալ եղաւ է ժամանակին զօր Օսեան էջմանին չի յիշեց Բրաբանչիր Եկեղեցական Ազգին պարուուած առաջութիւններ ընելու պարաւուր է, Ներսէս Եպիսկոպոս ալ իր այս պարաւուր ըրեր է։ Սակայն Ներսէս Եպիսկոպոս պատճաննեն ընդունուած ըլլալուն վիայացիր ո՞ւր է. իր ունեցած թղթերը կամ կոնդակը ի՞նչ իմաստ ունին՝ չննք գիտեր։ եթէ Ներսէս Եպիսկոպոս ըրած է այն ունար՝ զօր էջմանձին Եպիսկոպոսունք պարաւուրած են ըլլեւ, եւ ինք ալ մատած է նոյն Աթոռոյ միարենից ցանկին մէջ, ըստիք շանինք։ Մեր ինքն ըստի որ Ներսէս Եպիսկոպոս Պատրիարք չըլլայ, բայց նամա՝ քանի որ էջմանձին Եպիսկոպոսունք պարաւուրած են ըլլեւ, եւ ինք ալ մատած է նոյն Աթոռոյ միարենից ցանկին մէջ, ըստիք շանինք։ Մեր ինքն ըստի որ Ներսէս Եպիսկոպոս Պատրիարք չըլլայ, բայց նամա՝ քանի որ էջմանձին եւ Աթոռ յարարերութիւնները շփաթ են եւ Կաթողիկոսութեան խնդիրը անորու կը կենայ, եւ քանի որ բացայալու չի գիտացւիր թէ անմիայ իր ունարը ըրած է առ Մայր-Աթոռոյն, հիմա անիկայ Պատրիարք ընտրելն ազէկ չըլլար, Երկրորդ, զանի ընտրելեաց ցանկին գուրս ձգողն Եկեղեցական Համագումար Ժողովն է, որ այժմ հոս չէ.

կարելի է նոյն ժողովին այնպիսի պատճառաւրանութիւնները ընէ այս մասին որ մեր զիմաքանութիւնները անօգուտ ըլլան :

ՕՏՈԱՆ 4. ԷՖ. Համաձներաւ մէջ սա կէտը կուգիմ որ սա սրացուի. ևս զներսէս Մրագան իրեւ Պատրիարքական ընտրելի չէր Ներկայացնէր, այլ ընտրելեաց ցուցակին մէջ կը փափաքիմ որ միւս նպիսկոպոսաց հետ այն ալ իրաւունք ունենայ :

ՍԵՐՎԱՉԵՆ ԷՖ. — Մերը Համագումար ժողովին իրաւուսութեան դէմ չենք, մեղի համար Ներսէս Նպիսկոպոս ընդունուած է իջմածնայ Աթոռուն. թէ որ ընդունուած չէ, ըսելիք շաւնինք. Ռւասի կամ այն էր որ Համագումար ժողովը մեզի ըսելու է թէ իջմածնէն ընդունուած չէ եւ կամ թէ որ ընդունուած է, ի՞նչու ցանկին մէջ չի մտնայ, Հարցնենք հոս ներկայ եղող Մրագան Հայրենու, մենք ընդունուած կը համարինք Ներսէս Նպիսկոպոսուն նշմածնայ Աթոռուն. թէ որ իրենք ալ այնայն կը համարին, պէտք է որ ցանկը անցնի, թէ որ չէ, պատճառը թող բացատրեն, կառաջարկիմ որ Դիւանն այս հարցումը ընէ :

ՍԻՐԵՆԵԱՆ 8. ԷՖ. — Այսոր Համագումար ժողովը չիկայ հոս . ո՞վ պիտի պատասխանէ :

ՍԵՐՎԱՉԵՆ ԷՖ. — Հոս եղողներաւ կը հարցնենք, թէ որ չի պատասխանեն, այն առեն կը մտածենք ընելիքնիս :

ԽԾԱՍԱՐՅԱՆ 0. ԷՖ. — Մեր եկեղեցական կանոնը կամ օրէնքն է որ երր Նպիսկոպոսները մեռնազրուին, ուիսա կընեն: Դուք պոսները մեռնազրուին, ուիսա կընեն: Դուք թէ որ կրնաք ապացուցանել որ այս ուիսոր թէ որ կրնաք ապացուցանու, ինչերը կը լըրած է Ներսէս Նպիսկոպոս, ինչերը կը այս ուիսաին մըննայ, օրհնութեան կոնքակը այս ուիսաին նշանակութիւնը չւնի. Ներսէս Նպիսկոպոս նշանակութիւնը կողմէն պաւաննեայ գացէր է, Ա. Քողդին կողմէն պաւաննեայ գացէր է,

որն ծառայութիւններ ըրեր է եւ իւր պաշտօնը լրացնելով օրհնութեան կանգալ ստացեր է. բայց ասոնք՝ հարկ եղած ուիսորը ըրած ըլլալուն ապացոյց չեն կրնար համար ուիլ :

ՍԵՐՎԱՉԵՆ ԷՖ. — Խմ գրածուս սա է որ ասկէ առաջ երր Ապան ժողովոյ Առենապկան էի, Վեհափառ Կաթողիկոսը Բէթրապուրէկն նոր վերագրածէր եւ հոս գիր գրէր էր որ Ներսէս Նպիսկոպոսը իրեն դրկնեք, մեծ զործ մը պիտի յանձնէ եզեր անոր. նոյն գիրը Դիւանաւունը կեցած է. բայց զանազան պատճառանց չի գնաց Ներսէս Նպիսկոպոս։ Ահա ասիկայ ալ ապացոյց կրնայ համարուիլ թէ Ներսէս Մրագանը կլմիածնէն ընդունուած Նպիսկոպոս մ'է. թող ներկայ նկեղեցականք ալ խօսին այս մասին :

ՍԻՐԵՆԵԱՆ 8. ԷՖ. — Անոն չի յիշելով հարցնելու է միայն թէ ի՞նչու Սակի Եպիսկոպոսները չեն դրուած ցուցակին մէջ բայց նորին կըսեմ, որու պիտի հարցնենք, Համագումար ժողովը այսօր հոս ներկայ չէ եւ գտնուալները մէկ մաս մ'են, անոնք կարծիք միայն կրնան տալ. այս գործը մաքրելը երկար կը տենէ, մինչդեռ մենք միայն Պատրիարքի ընտրութիւնը կատարելու համար նկած ենք :

ՍԱՐՈՒԻԱՆԵԱՆ 8. ԷՖ. — Սահմանագրութեան այն յօդուածը զոր հիմայ Օտեան է քիչնատի կարդաց, քանի որ չէ ըստած թէ այս ինչ կամ այն ինչ Նպիսկոպոսը Պատրիարք չի պիտի ըլլայ, ալ հարկ չիկայ այսքան վիճարանութեանց, պէտք է որ ու է Նպիսկոպոս մտնայ ցանկին մէջ :

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՖ. — Սույգ է որ Սահմանագրութեան մէջ Սայ Նպիսկոպոսաց ընտրելիութեան հակառակ յօդուած մը իշկայ, բայց միւս յօդուած մը պարտը կը գնէ Երեսպանութեան վրայ որ Պատրի-

արքը Համագումար ժողովից պատրաստած ցուցակն ընտրէ : Այս ցուցակին մէջ ինչո՞ւ չի գտնուի Ներսէս Եպիսկոպոսը որուն գովզին հանդամանքները այսքան Սրբափոխանաց կողմէ ի մէջ կը բերուին, հանդամանքներ, որոնցմով ցուցակին մէջ գտնուող այնքան Եպիսկոպոսաց երկը շրորորթը անոր չեն արժէր : Կը ժամանակին մէր եկեղեցական Հայրերը ճանշալու Ներսէս Եպիսկոպոսին գերադանցութիւնը, նորա տաղանդն ու հմտութիւնը, անցունէին իրենց ցանկին մէջ, եւ որուն արժանաւորութիւնը չիկայ մէկը որ կարող ըլլայ ուրանալ . մահաւանդ որ Էջմիածին գացած եւ հոն արժանաւոր ընդունելութիւն գտած է :

Սէթեսն 8. ԵՊՍԿ. — Չենք կրծար ժըխտել որ Ներսէս Եպիսկոպոսը մեծ յարգ ու համարում ունեցող Եպիսկոպոսաց մին է : Ազգը անոր յանձներ է խել մը Երիտասարդաց կրթութիւնը, թայց կ. Գոլիս Էջմիածնի թեմ է, եւ Սահմանադրութիւնը իրաւունք կուտայ այն Եպիսկոպոսները միայն Պատրիարք ընտրելու որոնք Էջմիածնէն մենադրութիւն ընդունած են :

Սէթեան Յովհաննէս Արքաղանի այս վերջին խօսքին դէմ Սրբափոխաններէն ումանք կը պատասխաննեն թէ՝ Ասհմանադրութեան մէջ այդպիսի տրամադրութիւն մը չիկայ :

Սէթեսն 8. ԵՊՍԿ. — Խչո՞ւ ընտրելեաց վրայ առաջին անդամին այդ դիտողութիւնը չըրիէ, որպէս զի Համագումար ժողովն ալ ըստ այնմ վարուէր :

ՏԱՅՆՆՐ — Առջի՛ անգամին մոռցուեցաւ :

Սէթեսն 8. ԵՊՍԿ. — Եթէ Ընդհանուր Ժողովը այս դիտողութիւնը ասկէց առաջ ընելու մոռցաւ, Համագումար ժողովն ալ համապէս մոռցաւ ցանկին անցնելու :

ԿԱՊՈՒՏԻՆՆԵԱՆ 8. ԵՊՍԿ. — Չէինք ըստ պատէր որ Հրապարակաւ մեզի այսպիսի նախատինք մը ըլլար : Ի վաղուց հետէ կ. Պոլոյ Աթոռու Էջմիածնայ թիմ է, եւ Պատրիարք եղողը Էջմիածնայ ձեռնադրած Եպիսկոպոսներին կըլլայ, բացառութիւն մը եղած է Արքիանուագուսէի Սարդիս Եպիսկոպոսին համար, որուն ահաւասիր պատամութիւնը :

Ադրիանուագուսէի Սարդիս եւ Տիգրանակերտացի Յակոր վարդապետները ասկէց շատ տարիներ առաջ Պոլոյ Պատրիարքէն վկայագիր առնելով Եպիսկոպոս մեռնադրութիւնը համար դէպ ի Ս. Էջմիածնին համար բայց կելլեն : Կը հասնէն Կարս, ուր կիմանան Կարբեցի Յովհաննէս Կաթողիկոսին վարժանիւն միւլ : Դարձեալ ճանապարհորդութիւննին կը շարունակեն եւ կը հասնին ի Ս. Էջմիածնին : Երկար տառն հան կապատեն, ժողովութիւն զիրենք կը թամանձէ որ օր առաջ իրենց վիճակը դառնան, առոնք ալ Էջմիածնայ Միաբանութեան խորհուրդ կը հարցնեն եւ ինքիման ի Միս, ուր կը ձևնադրուին Եպիսկոպոս, յօսատանալով վերադասնալ ի Ս. Էջմիածնին եւ նոր ընտրուելի Կաթողիկոսին օրհնութիւնը աստանալ : Տիգրանակերտ Յակոր Եպիսկոպոսը Սիսէն ու զզաւի Պոլոյ Աստամատառուր Պատրիարքը զամի կը յանդէմանէ անհամբերութեամբ Միսէն ձեռնադրութիւն առնելուն համար : առոր վրաց Յակոր Եպիսկոպոս կերթայ Էջմիածնին, հոն ուխտեց, միաբան եղաւ եւ պէտք եղած դիրեք առնելով դարձաւ ի Պոլիս, եւ այն օրէն սկսեալ Էջմիածնի միաբան Եպիսկոպոսաց կարգին մէջ մոռնելով քիչ ատենէն Պատրիարք ընտրուեցաւ :

Ներսէս Եպիսկոպոսին գալով, ամենքս ալ կը վկայենք անոր արժանաւորութեանը, թայց ընտրելեաց ցանկին մէջ անցնելու իրեն դիրք Համագումար ժողովին քաղաքացիներու մասնակիւնութիւնը :

յանձնուելու է. եթէ նա կարող չըլլաց լուծէլ այս խնդիրը եւ իր ձեռնկատութենքն վեր համարի, կը յանձնէ Մայր-Աթոփին ըստ Աւհմանադրութեան:

ԱՅՐԱԿԱՑԵՆ ԷՆ. — Այդ մասին կը պատասխանեմ որ մենք կրնանք հիմակու ընէ ապահովենել թէ երբոր Ներսէս Սպիրիոսպոս Պատրիարք ընտրուի, Վեհափառ Կաթողիկոս պատրիարք է ընդունիլ եւ իւր կոնդակուը վերահաստատել անոր ընտրութիւնը, Բայց մենք կու զենք խնդիրը նորէն Սկեղեցական Համագումար ժողովին զրկել. Եթէ իր ցուցակին մէջ չաեցնէ, այն առան ընելիքնիս կը մտածենք:

ԱՎԳՈՒՍՏԻԿԱՆ Յ. ԵՊՈՒ. — Համագումար ժողովը ասանկ կրօնական ծանր խնդրոց մասին Արքաբատեան Մայր-Աթոփին դիմելու պարաւոր է:

ԱՍԼԱԿԱՆ Յ. ՊԵՏ. — Իրաւունք չունիք հիմակու ընէ յանուն Համագումար ժողովին որպում տալու: Մեք խնդիրը Համագումար ժողովին կը յանձնենք. եթէ անէք ետքը պէտք ըլլաց, հետադրով տեղեկա թիւն կանուի է ջմիւծնէն:

ԽԹԻՆԱՃԱՆ Կ. ԷՖ. — Այս Նպիսի պատրիարք երբ էջմիածնայ Միարան ըլլան, նորէն չեն ձեռնադրուիր, որպէս զի նոր ուխտ մ'ալ կարինան ընել. բայց Ներսէս Սրբազն արդէն էջմիածնի միարան եղած ըլլաւը իր գործքովը հաստատած է, միշտ յիշած է եւ կը յիշէ Ամենայն Հայոց Վեհափառ Կառողիկար, իրին Սպիրիոսպոսի պետ եւ Հայրապետ Հայուսառնեայց Եկեղեցւոյ, որուն ընտրութեան համար ալ էջմիածին գացած, յանուն Ազգին քուէ տուածեւ զանի ընդունած է իրեն Կաթողիկոս ամենայն Հայոց: Այս պատճառաւ ամենեւին արգելը մը շինայ զանի ընտրելեաց ցանկին մէջ անցունելու, Ռատի խնդիրը այս պարագայներով Համագումար ժողովին ուշադրութեանը յանձնելու է:

ԽՕՃԱՍՍՐԵԱՆ Օ. ԷՖ. — Ոչ միայն Ներսէսի Սպիրիոտապին, այլ ընդհանրապէս բոլոր դուռը ձգուած Սպիրիոտապաց համար խնդիրը զրկելու է Համագումար ժողովին:

ՄԱՄՐԻՒԵԱՆ Ա. ՔՀՅ. — Զէ՞ մի որ Համար ումար ժողովին մէջ եթէ մէկ քուէ ալ վաստրիկ Ներսէս Սրբազնը, պիտի ընդունաւ ընդունիւաց ցանկին մէջ և ապեցէք թէ ես հոն քուէ տուի Ներսէս Սրբազնին, եւ այսոր ընտրելեաց ցանկին մէջ անցած է. ինչ Հարկ կայլորդին Համագումար ժողովին զրկելու է:

ԽՕՃԱՍՍՐԵԱՆ Օ. ԷՖ. — Անոր համար ըստ որ խնդիրը չէ թէ մասնաւորապէս Ներսէսի Նպիսկոպոսի համար Համագումար ժողովին յանձնուի, այլ ընդհանրապէս բոլոր այս Նպիսկոպոսաց համար որ ընդունիւաց ցանկին գուրա մնացած են. Կորելի է Համագումար ժողովը ուրիշներ ու գտնայ որ իրաւունքներ ու նենհան ցանկին մէջ մնանելու: Այս կերպով անախորժ տարաձայնութեանց ալ ուսան առած կը լլանք:

ԱՂԱԲԵԿԱՆ Ս. ԷՖ. — Երեսփառանութիւնը միշտ ժողովրդեան հետ է. մէք այս աեղ ամենքնիս ալ հաւասարապէս Ազգին միրոյն կաշխատինք. բոլոր այս մեր եղայրութիւնը բոլոր այս պատուական ժողովուրդը որ հանգիստական եկած են, կը սիրեն Ազգը, կը յարգեն Երեսփառանութիւնը, եւ չեմ յուսար որ մէջերին գտնէ մէկ հատ մը գտնելու որ տարածայնութիւն պատճառէ. թէ որ Օգսէն էվիժուիին կարծիքն այս մասին տարբեր է, կը սիրալի:

ԽՕՃԱՍՍՐԵԱՆ Օ. ԷՖ. — Համար չի հասկցաք, պատճառ եմ բացատրութիւն տալու:

ՕՏՎԱՆ Գ. ԷՖ. — Պարզենք խնդիրը Համագումար ժողովը ինչպէս պիտի որոցէ եթէ գումարուի, միայն Ներսէս Սպիրիոտա-

աին համար թէ ուրիշ նպիսկոպոսաց համար ալ : Կարծեմ ընելիքն այս պիտի ըլլոյ : Մրչափ Սոյ եւ Աղթամարաց նպիսկոպոսներ կան, անոնց ամենքն ալ մէկիկ մէկիկ աչքէ անցնելով պիտի քննէ թէ՝ որո՞նք են որ ցանկին մէջ կրնան դրուիլ, ասոնց կարգն է Նաեւ Ներսէս Մպիսկոպոս, եթէ գտաւ ասոր վրայ կարեւոր եղած յատկութիւնները, պիտի անցնէ ցուցակին մէջ, այնպէս չէ՞ մի :

Երեսփոխանք միարերան կը խնդրեն որ այս առաջարկութիւնը քուէի դրուի :

Դիւանը քուէի կը գնէ այն առաջար-

կութիւնը որ կընդունանի ընդհանուր հաւանութեամբ :

Ասլանեան Ստեփան Պէյի առաջարկութեամբ ժողովը կորոշէ որ Ծեղհանուր ժողովոյ եւ Խառն ժողովոյ Ասենապետները միանալով գրի առնեն այս որոշումը եւ Համագումար ժողովին հազորդեն :

Ասեանը վերջացաւ ժամ 7 ին :

Բ. Ատենադպիր

Ատենապետ

Ա. Նեկրոնօք

Ներսէս Տաթևան

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ն Խ Ս Տ Լ Ը .


4 Մ Ե Կ Ց Ե Մ Բ Ե Բ 1869



Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

Ն Ե Ր Ս Է Ծ Ֆ Լ Ն 8 Ի Տ Ա Տ Ե Ա Ն

(Անրկայ Նրեափոխանք 53)



Առեանը բացուեցաւ ժամը 6 $\frac{1}{2}$ ին Մայր-Եկեղեցւոյ մէջ, Տատեան Ներսէս է- Փէնտիին Առենապէտութեամբ եւ 53 Երես- փառանաց եւ բազմաթիւ Թողովրդեան ներ- կայութեամբ :

Աէթեան Յովհաննէս Սրբազանի տեղ, ուստ որում բացակայ էր, առ ժամանելինայ առաջադահ որոշուեցաւ կապուտիկեան Յովհ- հաննէս Արքազան :

1.

Ասիսրնթաց նիստին ատենագոռութիւնը կարդացուելով, Աէրզիչն էֆէնտին դիտել առուած որ ատենագոռութեան մէկ պարբերու- թիւնը իրեն ըսել առած է թէ՝ տեսնք Հա- մագումար ժողովոյ իրաւասութեան գէմ շնեք : Ասածի իրօսք մը ըլլի ըսաւ. իմ ը- ստածս սա է : « Ժողովը արածազրութիւն է շնորհ Եկեղեցականաց կարծեացը վրայ բըս- և նաևարու, մենք կը յարդենք հոս գտնուաց և Եկեղեցականաց կարծիքը, մանաւ ՝ Քա- մագումար ժողովին, եւ խնդիրը անոր կը և յանձնենք » :

Այս դիտողութիւններէն ետեւ ատենա- գոռութիւնը ընդունուեցաւ Ընդհանուր Ժո- ղովէն :

2.

Ատենապիտ էֆէնտին նախ անցեալ նիստին Ընդհանուր ժողովոյ կողմէն Եկեղե- ցական Համագումար ժողովին որոշմանը յանձնուած առաջարկութեան վրայօք ուղ- ղուած ժանուցազիրը կարդաց . ետքն առ Համագումար ժողովոյ կողմէն ի պատասխան առ Ընդհանուր ժողովն զրկուած յայտադի- րը կարդաց :

Մանուցագիր Ընդհանուր Ժողովոյ

« Այսօր դումարուած Երեսփոխա- ւ նական Ընդհանուր ժողովը տեմնելով և որ Ներսէս Սրբազանի անունը դուքս և մացած Համագումարժողովոյ պատրաս- տած Պատրիարքական ընտրելեաց ցու- ցակին, նկատելով որ Ներսէս Սրբա- զանը իր տաշանդովը եւ գործունէու- թեամբը և ընդհանրապէս մաքի ու և սրաի յատկութիւններովը Աղջին հա-

և մարումն ստացած նպիսկոպոսաց մին
է, նկատելով որ Ներսէն Սրբազնը
և առենով Աղդային Երեսփոխանական
և Փողովոյ հողմէն իրրեւ Երեսփոխան Ե-
ւ պիսկոպոս՝ նոյն ինքն Էջմիածնար Աթ-
ու այն Գահակալի Ընողութեան մասնակ-
ցած է, և իրրեւ Հայաստանեաց Եկե-
ղեցւոյ Եպիսկոպոս կոնդակներ և օրհ-
ութեան նամակներ ալ ստացած է
Էջմիածնար Վեհափառ Կաթողիկոսէն
ու Արքապէն. որոշեց ինդիքր Եկեղե-
ցական Համագումար Փողովին դարձը-
ւնել, որպէս զի Համագումար Փողովը
և ար կետերը նկատողութեան առներով
և տեսնէ թէ իրրեւ Էջմիածնէ ընդուն-
ւուած Եպիսկոպոս կրնայ մի համարել
և զներսէն Սրբազնը և այլ Սոյո և Աղ-
ւամարայ Եպիսկոպոսունք, եթէ կան,
և որ սոյն յառկութիւնը ունենան, զա-
ւննիք իր ցուցակին մէջ անցնելու հա-
մար:

և նեյս որոշման համեմատ և փափա-
չ քելով որ Ներսէն Սրբազնին անունն
և ալ գտնուի Պատրիարքական ընարել-
ւեաց ցուցակին մէջ, եթէ Սահմանագ-
որութեան երկորդ յաղուածին համե-
ւմատ կրօնական մասին անբարունելի շի
և համարու իր, Եկեղեցական Համագու-
մար Փողով հրաւիրեց և դորդ ադրու-
թիւնը յանձնեց Ընդհանուր Փողովոյ
և Խառն Փողովոյ Առենապետներուն:

Ընդհանուր Փողովոյ սոյն որոշումն
Համագումար Եկեղեցական
Փողովոյ անդամոց, Խախադահ Սրբազն-
արն կը վերջացնէ իւր ըրջաբերականն
ստաբէս:

Եկեղեցաբար կաղաքնիք որ յառաջի-
կայ Երկուշաբթի օր, և Սեպտեմբեր,
ժամը օքն Ներկայ զ մնուիք յԱղդային

Պատրիարքութանս, ուր պիսի գումարի
Եկեղեցական Համագումար Փողովը:

Մնամք միշտ ազգի արար

Յովհաննէս Սպիսկոպոս Սկրեան

28 Օգոստոս 1869

Յայտագիր Համագումար Փողովոյ

և Ըստ առաջարկութեան Երեսփո-
խանական Փողովոյն ի 28Օգոստոսի 1869,
Համագումար Ժաղովով ու մարտելով այ-
սօր յԱղդային Պատրիարքարանս, ի նը-
կատողութիւն առաւ Երեսփոխանական
Փողովոյն այն ինդիքր թէ Պատրիարքա-
կան ընտրելեաց ցուցակին մէջ կարելի՞
է արդեօք Սոյու եւ Աղթամարայ Եպիս-
կոպոսաց անուններն ալ անցունել:

և Արդ նկատելով որ ըստ Սահմա-
նագումարին Աղդուածոյ Պատրիար-

քիմեա որ արքանաւորութիւններէն
մէկն ալ այն է որ և ի վագուց անուի
Պատրիարքութեան յատկացեալ Եպիս-

կոպոսաց դասէն ըլլայ. Նկատելով որ
ի վագուց անուի յատկացեալ դասը Ա-
Էջմիածնար ձեռնադրութիւն ունեցող
Եպիսկոպոսաց դասն եղած է միշտ, Նկա-

տելով որ Համագումար Փողովը իւր շի-
նած ցուցակը պէտք է Աղդային Մար-
թոռուոյ իրաւանց և Սահմանագումարութեան
համեմատ պատրաստ է, մը չգենա Երես-

փոխանական Փողովոյն առաջարկութիւ-
նը թէ՛ Մայր Աթոռոյնուիրական և դա-
րաւոր իրաւանցը և թէ՛ Սահմանագու-
մարին ոգւոյն համեմատ չէ: Աւատի ըստ
Զօրդ յօդուածոյ նոյն Սահմանագու-
մարին, Համագումար Փողովին արս իրն-
ց իւր ձեռնահասութենէն վիր տեսնե-
լով, իրեն պարաք կը համարի գիճել-
առ Սրբազն Առենան Վեհափառ Կաթո-
ղիկոսին ամենայն Հայոց, և Նորա բար-

ձըր որոշմանը և գաւառատանին թողուլ երեսփոխանական ժողովոյն առարկութեան օրինաւոր լուծում չորհեք։

(Մտորագրութիւնք) .

8 նպիկոպոսք . 42 Վարդապէտք .

12 Քահանայք .

(Ցես Ենթերցման)

ԽՕՃԱԱՄՐԾԱՆ 0. ԷՅ . — Այս գրութեանց վրայ դիտողութիւններ ունիմ ընելիք բնելիք բայց կազաչնմ որ եթէ Պատրիարքի ընտրութեան մեռնարկելէ առաջ վիճաբանութիւն պիտի ըլլայ , նախ որոշուի եւ ապա վիճաբանութեան սկսուի։

ՕՏՍԱՆ Գ. ԷՅ . — Խօսք առնելէ առաջ կը խնդրեմ Դիւտանէն եւ Երեսփոխաններէն որ խօսք ընդհատեն եւ խօսելու ատենս աւրիշերը խօսք ուզելով , խօսքին թելը չի կառեն։

Կը տեսնեմ որ ժաղովը անհամբեր Պատրիարքի ընտրութեան հօգատէ . այս անհամբերութեան Ազգն աւ մասնակից է եւ իրաւունք ունի . վասն զի այսքան ժամանակ Պատրիարքական Աթոռութեամուր մեալն ետեւ շատ իսկ յասկացուցան Պատրիարքի ընտրութիւնը . ուստի այսօր պիտք է անպատճառ կասարել այս ընտրութիւնը։

Սակայն այսպիսի առաջնանելիք խնդիր մը ծագեցաւ , որ այս Երեսփոխանական Ժողովին պատոյն կը վերարիշի , որուն անզովին պատոյն կը լիրարիշի , որուն անտարբեր չկրնար ըլլալ ժողովը , եւ որուն վրայ պարք կը համարիմ ժողովայն ուշադրութիւնը հրաւիրել յառաջ քան զբնորութիւնը Պատրիարքի , Առևնագրութիւնը հիմա կարդացուեցաւ եւ Երեսփոխանները լաւ վերահսու եղան որ անցնալ նախին մէջ խօսութերուն ամենն աւ զայ զատ իրենց առաջ արկութիւնը կը բացուրու կը բացի ու ընդունակ առաջ ըլլայ , արդեօք այն հեռագիրն աւ այս մաքով քաշուած է . եթէ անտեսէ է , տարակոյս չկայ որ Ընդհանուր ժողովը իրերեւ անհաւատարիմ զրագրատուած եւ ամբաստանութեան տակ ձգուած է վեհափառ կաթողիկոսին առնել։

Էֆմանածնայ Կաթողիկոսին ընտրութեան մասնակցած է եւ որ օրէնութեան կոնդակները ընդունած է նորին Վեհափառութենին , կը ունայ մի իրաւու էջմիածնէ ընդունուած նպաստուած նպաստուած համարուիլ . զի Սահմանադրութիւնը այնպէս կը տրամադրէ որ կ Պատրիարքը կամ էջմիածնայ նպաստուած եւ կամ էջմիածնէն ընդունուած նպաստուած ըլլայ : Խերաբանչերը խօսող լաւ հասկցուցած է իր միտոք թէ ո՛չ Սահմանադրութեան տրամադրութեան դէմ եւ ո՛չ էջմիածնայ Աթուային իրաւասութեան դէմ է իր ըրած առաջարկութիւնը քանի որ կընդունի այն պայմանը թէ էջմիածնայ չընդունած նպաստուած չկըրնար կոստանդնուպօլսոյ Պատրիարքական Աթուար բազմիլ ըստ Սահմանադրութեան :

Ընդհանուր ժողովը միաձայնութեամբ տուած որոշումն աւ այս եղած է բոցորոշ կերպին , եւ այս որոշումը յայտնի բառերով գրութեան գանձ է նոյն իսկ առ համագումար ժողովն ուզգուած ծանուցագրին մէջ . Արդ . Ի՞նչպէս կըլլայ որ այն ծանուցագրիրն առնող Սկեզբացականները անոր մէջի եղած որոշումը կը խեղաթիրեն , բոցորովին կը փայնի եւ ու յայտագրիը կուտան Ընդհանուր ժողովին : Ահա Համագումար ժողովոյ յայտագրիը կը ունի որ Ընդհանուր ժողովը Ասոյ նպաստութերը առաջարկեր է Պատրիարք ընտրել . Կը անենէ քրոջափ ծանր ժողովութիւն մէջ այս . բայց աւելի ծանրը կայ . Օրագրաց մէջ կարգացինք թէ հեռագիրը մը քաշուեր է Համագումար ժողովին կողմէ առ վեհափառ կաթողիկոսն . արդեօք այն հեռագիրն աւ այս մաքով քաշուած է . եթէ անտեսէ է , տարակոյս չկայ որ Ընդհանուր ժողովը իրերեւ անհաւատարիմ զրագրատուած եւ ամբաստանութեան տակ ձգուած է վեհափառ կաթողիկոսին առնել։

Այստ է որ համագումար ժողովը Առևնագրութիւն նորին Նար-Պէջ Սրբազնը բացատրութիւն տայ այս մասին , եւ ներագրին իրաւասութեան գործորդէ ժողովին :

ամն կը հարցնէ թէ ի՞նչ իմաստով Համագումար ժողովը հեռազրդէ է առ վեհափառ Կաթողիկոսն : — Այս հարցման պատճախանը խիստ պարզ է . Համագումար ժողովը հեռազրդք քաշած չէ , այլ միայն վճիռ ըրած է թէ Ըստհանուր ժողովին ինչպիզի իւր ձեռնհասութենէն վեր ըլլազով , պէտք է զիմել առ Աստվածն Մայր-Աթոռու :

ՕՏԵԱԿ Գ. ԷՅ. . — Ստու զիւ Համագումար ժողովոյ յայտազիրը Մայր-Աթոռոյ զիմելու հարկ ցուցքած է . բայց արդէն օրազիրները զրած են թէ Համագումար ժողովին հեռազրդք առ քաշուեր է . ես չեմ հարցնէր թէ ի՞նչու քաշուեր է , այլ կը հարցնեմ թէ ի՞նչ իմաստով քաշուեր է , զի վեցհանուրը ժողովին զաղանի է այս բանը , եւ ասով իսկ կատար կուտաք . Ըստհանուր ժողովին բացարձակ իւրաքանչ է զիմնալ զայն :

ԽՈՐԵՎ ԵՊՈԿ. ՎԱՐ-ՊԵՅ. . — Բոյ թէ Համագումար ժողովոյ կողմէն հեռազրդք չիկայ . բասծ կապացուցուի նոյն իսկ Համագումար ժողովոյ այն օրուամ ասենազրութենէն , ուր երբեք հեռազրդք քաշելու հոգաք կամ որոշում չիկայ . Եւ միայն հեռազրդք մը կայ , չիստած յերաւաղիմայ տունն եւ աստազրացներն են ուրի Ասպիկուրունք . այս պարտաւորութիւնն էր , իբրև . Հաւատազրիմ պաշտօնեայք Մայր-Աթողոյն , տեղեկութիւն ինչպիլ թէ ի՞նչ ընթացք պէտք է բանել :

ՕՏԵԱԿ Գ. ԷՅ. . — Ես կը կարծէի թէ զունէ Ասհմանազրութենն արամարտութեամբ համեմատ Համագումար ժողովին կողմէն քաշուած է հեռազրդք . քանիդ Ասհմանազրութիւնը միայն Համագումար ժողովին կուտայ իւրաւունք բանակցելու . Վեհափառ Կաթողիկոսին հետ , հիմա կը հասկնամ որ Համագումար ժողովը չէ հեռազրդք քաշողը , այլ անիէ զուրու Ասհմանազրութենն հակառակ ուրիշ մարմին մը :

ՏԱՏԵԱԿ Ա. ՊԵՅ. . — Թանի որ Համագումար ժողովոյ ասենազրութիւնն մէջ չիկայ եւ զեր հեռազրդք քաշելու որոշում մը , եւ ժողովին դրա հեռազրդք քաշուեր է , ըսել է թէ անձնական հեռազրդք մէկ . ի՞նչ իրաւոմի մասնաւորաց կողմէ քաշուած հեռազրդք մը վրայ հեռազրութիւն կընէք :

ՕՏԵԱԿ Գ. ԷՅ. . — Մի միայն հեռազրդքն իմաստը հասկնալու վրայ է առաջարկութիւնն . արգեւք կարծիքի չէ եւորէն Սրբազնին հաղորդել ժողովին այն ութ նպիկուրուաց քաշած հեռազրդին իմաստը :

ԽՈՐԵՎ ԵՊՈԿ. ՎԱՐ-ՊԵՅ. . — Հեռազրդին իմաստը աս է . ինչպիրն Վեհափառ Կաթողիկոսին ներկայացցած եւ անոր որոշմանը բանմատած ենք :

ՕՏԵԱԿ Գ. ԷՅ. . — Ո՞ր ինչպիզը . Համագումար ժողովոյ յայտազրին մէջ այնպէս ներկայացուցած է ինչպիզը , որպէս թէ Ըստհանուր ժողովը . Սոյց Եպիսկոպոսները կառաջարկէ Պատրիարք ընկել . մինչդեռ Ըստհանուր ժողովին առաջարկութիւնը ո՞չ թէ Սոյց Եպիսկոպոսուաց , այլ ներսէն Սրբազնին իջմածնէն ընդունած ըլլազուն կամ ըլլազուն վրայօք էր . շատ մեծ սորբերութիւնն կայ այս երկու առաջարկութեանց մէջ :

ԽՈՐԵՎ ԵՊՈԿ. ՎԱՐ-ՊԵՅ. . — Ես երկու կերպով կը ներկայանամ հաս , իբրև . Համագումար ժողովոյ Ասենազրին եւ իբրև . հեռազրդքը սորբազրութ ութ Եպիսկոպոսուաց մին : Ի՞նչ կերպով կուզէք բացարձութիւնն առնել :

ՕՏԵԱԿ Գ. ԷՅ. . — Իբրև . բարձրաստիճան եկեղեցականն մը թէ իբրև . Համագումար ժողովոյ անդամ սորբազրեր էք , չինք զիտէր :

ԽՈՐԵՎ ԵՊՈԿ. ՎԱՐ-ՊԵՅ. . — Բոյ եւ նո-

բէն կըսեմ . Համագումար ժողովը հեռազիր քաշելու որոշումը բրած չէ , իրեն Ստենապետ Համագումար ժողովոյ չեմ ուղեր որ այս խնդրը յուզուի . թէ չէ իրեն պարզ եւպիսկոպոս մը կը պատասխանեմ :

Սահմանագրութեան մէջ չեմ առնեմ յօդուած մը որ պարագ զնէ թէ իմ եւ թէ իմ ընկերացող Արքազան Եղարքց վրայ որ երրուղինք , չի կրնանք իրը հաւատարիմ պաշտօնեայք Մայր Աթոռոյն բանակցիք Վեհափառ Կաթողիկոսին հետ առանց Խառն ժողովին հրաման առնելու :

ԽՕՃԱԱՄԱՐՄԱՆ Յ . ԷՅ . — Մինչեւ հիմա խօսուածներէն կարծեմ հասկցուեցաւ որ խճնդիրը Համագումար ժողովոյ յայտազրին վրայ է , հեռազիրը զատ բան է . քիչ մ'առաջ ըստ թէ զիտողութիւններ ունիմ ար մասին . թէու զիձարանութիւնն պիտի ըլլայ , առաջ որոշուի , եսքը վիճարանինք :

ՕՏԵԱՆ Դ . ԷՅ . — Երեցեք , խօսք լմցունեմ . անկէ եսքը կը ուր ընտրութեան ձեռնարկին :

Քանի անգամ պնդեցինք , փափաք յայտնեցինք որ այդ հեռազրին Բնէ Ըլլալը դիմանայ Ընդհանուր ժողովը , բայց չի ցուցուցին . վասն զի ժեմնար ցուցանել , վասն զի ժողովին պատույն կը զարի եւ վասն զի այդ հեռազրը յայտնի ստութիւն մը կը պարունակի . և այցիք ասեն ապութիւնը . կարողիք Համագումար ժողովին ու զզուած ձանուցազիրը , տարակոյն չէ մեացած որ Ըստհանուր ժողովին որոշումը Սահմանագրութեան համաձաւին է . Արդ՝ այն հեռազիրը դոր ցոյց չի տուին Զեզի , ահա՛ ես կարդամ զայն :

Այս ըսկով Օտեան Գրիգոր էֆէստի ուսք կիւնէ եւ ծոցէն Գաղղիերէն հեռազրի մը օրինակ հանեղազ կը կարդայ , եւ Հայերէն կը թարգմանէ զայն : — Ահաւասիկ թարգմանութիւնը :

« Ընդհանուր ժողովոյ անգամներէն ու մասնք Սայ Եսպիկոպոմներն ընտրելի առաջ ջարկիցին է . Պուսոյ Պատրիարքութիւնան . « մինք բարոքեցինք իրրեւ հակառակ էջմանածնայ Ս . Աթոռին իրաւանցը . Զեր Բարձր ու բուռումը կը խնդրենք հեռազրութ , որպէս զի շուտագի խեղդներ ծագած երկարաւակութիւն չնը որ կրնայ ծանրանալ :

(Սատրագրութիւնք)

Յովիաննես	Եպոկի . Սէրեան
Յովիաննես	» Ռշտունի
Յովիաննես	» Կապուտիկեան
Յարուքիւն	» Վեհապետեան
Գետրոս	» Վեհապետեան
Կարսպետ	» Սէրաստիոյ
Մեսրովիք	» Տրապիզոնի
Խորէն	» Կար-Պէյ

Այս հեռազրին ընթերցումէն ետեւ Երես-փոխանաց մէջ բաւական շնչից եւ զայտաց-կու ձայներ գրթան :

ՕՏԵԱՆ Գ . ԷՅ . — (Տարբեակելով) Հեռազրին ստորագրող ուին Եպիսկոպոսներ նախ կրանին թէ՝ առաջարկութիւն ընտղները Ընդհանուր ժողովոյ մէկ քանի անգամներն են , որ անանկ չէ . Ընդհանուր ժողովոյ միաւ-ձայնութեամբ ըրած էր իր առաջարկութիւնը : Երկրորդ կըսնին թէ այս առաջարկութիւնն է Սայ Եպիսկոպոսները Պատրիարքական ընտրելիք ընկէ , մինչդեռ ուրիշ բան էր եղած առաջարկութիւնը : Երրորդ կըսնին թէ բարձր-ցինք այս բանին դէմ իրրեւ հակառակ էլլա . Աթոռոյն իրաւանց , մինչդեռ առանկ բազոք մը երբէք չեղաւ եւ իրաւունք ոչ չիմար բազոք մը ընկւու : Եւ վերջապէս այս զարմանալի հեռազրը կը վերջնայ սպառնալիքով մը , ը-սեղով , և Զեր Բարձր որոշմանը կապահենք որպէս զի շուտով խեղդներ ծագած երկարաւա-կութիւնները որք կրնան ծանրանալ » : Ուրիշ եւ երբ ծագեցաւ այսպիսի երկարաւակութիւնն մը : Այս հեռազրը կարգադէս եսքը չմէ իրրենար զայգի խորհրդաւութիւն մը որ միտք

կուզայ և զօր ներեցէք ինձ ըստ . մեր պատուակն կղերը , որ իր պարզութեամբ հանգեր աւելի կը փայլէր և աւելի նախապատուիլի էր քան ապրց զիսուն ներեցեցականներան շատերը , սկսաւ ենրիկիաներու դորիք ըլլայ . արի բանը մինչեւ հմատ տեսնաւած չէր մեր Ազգին մէջ . նո՞ր է ասիկայ և . շա՞տ ցաւալի

Այս միջոցին ժողովը գրեթէ միանամուռ իր զայրութիւն կը յայտնէ , և բաւական աղման կիյայ Երեսինաւաց մէջ :

Աէրիիչն էֆէնոփ կառաջարիէ որ անմիջապէս բոզարոյ հեռացիք մը քառուի Վեհափառ Կաթողիկոսին յայտնելով թէ Ընդհանուր ժողովը ամնանենին Մայր-Աթոռուն իրաւացը զէմ քառուած չէ . և թէ խարցաւանը մ'է այն հեռազիք զօր ուժին նախկիսուուք ստորագրած են :

Ասանեան Սանկան Պէջ կառաջարիէ որ այն հեռազիքը քաշող Եսպիկոպոսաց համար պարաւանաց քահէ արութ :

Խօնասարանն Օգուն էֆէնոփ կառաջարիէ . որ յանձնաւող մը զրուելով հայս քըննաւթեան անութ այս խնդիրը , և կոր Յանձնաժողովուն անզիւդուուք առաջածը էր :

Յա . զմունքը երթալոյ կը շատնայ և . Օտական Գրիգոր էֆէնոփ նորէն կառնու խօսքը :

ՕՏԱԿԱՆ Գ . ԷՅ . — Ես կառաջարիէս որ այս բողոքը . զօր միանալութեամբ կընէ Ընդհանուր ժողովը , առենանցրութեան մէջ անզիւդ և անշիշտաբէս Արքազան Կաթողիկոսին հեռապրով մը հազարդուի . միանցամայն Օգուն էֆէնոփի առաջարկութեան համեմատ յանձնաժողով մը կազմուի հեռազիքն ըրած անիբառ . ամբասանութեան պատճառները քննելու համար : — Աւ մատ է լւացնել կիրքիրը և . Պատրիարքի ընարութեամբ զրազի , բոլոր Ազգը անհամբեր անոր կազմաէ : Ազգը կուշէ որ պարզ , սկսարդախ և . զրացէս եւ պահպառու մը Պատրիարքը ըլլայ . կը փափա-

քինքն որ ներսէս Արքազանը ըլլայ . բայց անմիայ չափամ կընայ ըլլալ , որովհետեւ ինքն ալ չնոդունիր . ձևարասախո՞ս մարդ , պարզոց մէջ կը հրատարակէ թէ Ատհենասպրութեան պահանջան 35 տարիքը չունենալով , չուզէր բազումի Պատրիարքութիւնը : Ես կառաջարիէս ուրիշ մէկը որ արդէն շատերուն պարն համաձայն է . որ Ազգին ալ սիրելին է և որ Հայութի հայու զաւակ եւ ոչ նուազ փառք է մեր Եկեղեցըոյն : Թիբութեալ

ՀԱՅՔԻ Օտական Գրիգոր էֆէնոփի խօսքը լիցաց . բայց ժողովը և ներկայ ժողովորդեան խուսն բազմութիւնը միարեան և եւ առնազալին ծափանապութեամբ ԿԵՑՑ ԽՐԻՄԵԱՆ , ԿԵՑՑ ՕՏԱԿԱՆ աղազակեցին :

Ոմանը առաջարկեցին որ այս ընդհանուր համառութիւնը բաւական սկսուի և քուչարկութիւնը չկազմ երիման Արքազանը Պատրիարքը հրատարակուի :

Դիւնը դէմ կեցաւ ար առաջարկութեան , իրեւ հակառակ Սահմանադրութեան , և քուչարկութիւնը ընկերու համար քառորդ մը հանցիան որուելի ենք . քուչարկութիւնը կատարուեցաւ և չնմիչ ընդունեցան .

Եկեղեցական դասէն

- S. Արքատակէս ՔԵՆց Սահմաթիօյ
- S. Առքիսա » Մայր-Եկեղեցւոյ
- S. Յովաննէս » Մայր-Եկեղեցւոյ
- S. Սահակ » Միջազիւղի

Աշխարհական դասէն

- Նշան Լիք Օտական
- Օգուն » Խօնասարանն
- Կարասպան » Իւթիւնեան
- Յակոբոս » Արշակ

Քուչարկութեան արդինքն եղաւ .

- Մկրտիչ Եսպակ . Խրիմեան Պուլ 42
- Արքստակէս » (Տեղապահ) » 2
- Մէսրով » Տրապիզոնի » 1
- Արքստակէս » Պաղատիոյ » 1

Բայ մնացեալ քուչներն զէրոյ էն :

Հետեւապէս ԽՐԻՄԵԱՆ Տ. ՄԿՐՏԻՉ ՄՐԱՅ
ԶԱՆ բացարձակ առաւելութեամբ քուէից Կ.
Պոլոյ ՊԱՏՐՈՒՐՔ ԸՆՏՐՈՒԵՑԱ .

Հետութեան յայտագիրը անոնչապէս
պատրաստուելով Երեսփիսանաց կողմէն ստո-
րագրուեցաւ Բ. Դրան մատուցուելու հա-
մեր :

3.

Ընտրութեան խնդիրը լուծուելէ ետեւ,
հետազրին խնդիրը նորին բացուեցաւ, և վի-
ճարանութեան մանելէ առաջ ՍԵՐԱԲՐՅԱՆ էֆէն-
տիին առաջարկութիւնը ընդունուելով որոշ-
ուեցաւ որ անոնչապէս հեռագիրը մը քաշով
ՎԵՇԱՓՈՎ կաթողիկոսին սիրու հանդարտե-
ցնելու համար :

Այս հեռագիրը խմբագրուեցաւ հետեւեալ
կերպով :

Առ ՎԵՇԱՓՈՎ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ
Ի ԴԻՄԱԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՐԴՅ

« ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՐՁ ԲՈՂ
« Եպիսկոպոսաց հեռագրին դէմ որ հա-
« կառակ է ճշմարտութեան պարագա-
« ները փոստայով » :

Կապուտիկեան ՅՈՒԺԱՆՆէս Ս. բազան զի-
տողութիւն ընելով նակառակ ճշմարտութեան
բառերուն դէմ, Օտեան Գրիգոր էֆէնտի ա-
ռաջարից փոխել հեռագրին այն պարբերու-
թիւնը եւ անոր տեղ դնել որ զիրուուրին զի-
լապիսանած է :

Այս փոփոխութեամբ հեռագիրը ընդուն-
ուեցաւ ժողովին, եւ Դիւռնին կողմէն ստո-
րագրուելով զրկուեցաւ էջմիածին :

ՆԵՐՍԵՍԵԱՆ Գ. ԵՖ. — Համագումար
Ժողովը սիստանակ է, ուստի թող իւր սիստան
եւ առաջանակ է :

ՕՏՍԱՆ Գ. ԵՖ. — Բայց Ընդհանուր ժո-
ղովը ամբաստանութեան տակ բնկած է Վե-
հափառ կաթողիկոսին առջեւ . իր պարագըն է ինքնինքը արգարացնել :

ՅՈՒՆԱՆԵՍ ԵՊՈՎ . ԿԱՊՈՒՏԻՆԵԱՆ . —
Համագումար ժողովին խորհրդածութիւնն ույա-
էր թէ Ներսէս նախկիսուս թէպէտ եւ էջմի-
ածին զացած է Ազգին կողմէն պատգամաւորու-
թիւննամբ, բայց պատգամաւոր մը . թէպէտ
եւ քարեալ մըլլայ կամ փարապետ մը ,
զարձեալ պիտի ընդունուելը՝ քանի որ Ազին
կողմէն Աւելքը նամակ կայ . ասանկ էլուանը ը-
շատ կամ . ասիկա մինչանիկը թէ Նաւակ և
ապիսիսոց ընդունուած է Էջմիածինին իրաւ-
ուուն այն տեղին միարանը : Ասանկ ընդունե-
լութեան կոնդակ մը թէ որ կար՝ պէտք էր
ցոյց տալ ժողովին . մեր չի տեսանք ոչ ա-
սանկ թուղթ մը եւ ոչ աչ ալ արձանագրութիւնն
մը ժողովոյ Դիւռնին մէջ : Մինչեւ համա չորս
հարիւր տարիին աւելի է . Պօլոյ Աթոռը էջ-
միածնայ Եպիսկոպոսաց դատուն յանկացեալ
տեսանք ստացին Պարփաքը Ցովակիմ Սրբա-
զանի որէն ի վրա : Համագումար ժողովայն
այս խորհրդածութիւնները մէք ուրիշ նախկ-
իսպատանքը նկատողութեան առնելով առան-
ձին նատեցանք խորհեցանք, ի՞նչ ընել պէտք
էր . պատշաճ զանցինք նայունկ ՎԵՇԱՓՈՎ
կաթողիկոսին հեռագրով թէ ընդհանուր առ-
մանք Սայ Եպիսկոպոսունք կրնան Պարփ-
աքքական ընտրելի ըլլալ : Բայց հեռագրին մէջ
խողինք բառը ես չի տեսայ, այն որը մըր
առնելու կարգացուած թարգմանութեանը մէջ
այդպիսի բառ մը չի լսեցինք . հեռագրիր դաշ-
յիրէն է եւ մեր գաղցիերէն չենք զիտեր .
թէոր կայ ասանկ բառ մը, զրոյը ելուէն
Սրբագրանն է, պէտք չ որ պատասխանէ :

Թէպէտ եւ Երեսփիսանաց մէջ զիտողաւ-
ընողներ եղան թէ Խորէն Սրբագրան խօսելու
բրաւունք չունի քանի որ Երեսփիսան չէ,
բայց Դիւռնի պատասխանեց թէ քանի որ նա
Վարչութեան հասն ժողովոյ անդամ է, ձայն

ունի Ըստհանուր ժողովոյ մէջ, բայց քուէ չանի. մանաւանց քանի որ ամբասանութիւն կայ Եպիսկոպոսաց հետազօթին զէմ, ինքըն ալ անոնցմէ մին իրեւ ամբասանեալ, իրաւունք ունի ինքինք պաշտպանելու :

Աւտով Առէն Սրբազնին խօսք տրուեցաւ :

ԽՈՐԷՆ ԵՊՈԿԱ. ՆԱՐ-ՊԵՏ. — Օտեան է գիշեանին զեղեցիկ առաջարկութիւն մը ըրա որ անձնականութիւններն ի բաց թողովին . բայց դժբաղջարար անձնականութիւններու զառաւ . նախ սա խօսքը ըրա թէ Հայկական կղերը ենրիկիաններու ազգեցութեան զո՞ն եղած է . ո՞վ են այն Ենրիկիանները, թող պարզուի, թէչէ Հայկական կղերը մինչեւ զերը այս ամբասանութեան տակ մնացած պիտի համարուի :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — Առէն Սրբազնին բացասութիւն խնդրելէ առաջ պէտք է որ ինքնինքը արդարացնէ իւ պայտ ծանրացած սուստեան ամբասանութիւնէն . Եպիսկոպոսաց հեռազգործ իւ սոստեամբ . խնդրելը բոլորին պայտափուլով և խարապաւաններով զրուած է այն հեռազգործ . մեր Եպիսկոպոսունք չէին կրնար զայս գումար նույն գաղղիքուն զիսնային : Կազաչեամ, մեր կղերին ամուռով մի՛ խօսք . անոր փաստարանութիւնը զուք ո՞վ ընէք . մեր կղեր փաստարանի կարու չէ և ինքինքը կրնայ արդարացնել :

Խ. ԲԵԿ. ԵՊՈԿԱ. ՆԱՐ-ՊԵՏ. — Մեր հեռագիրը առան մէկ բարին Եղանակութիւնը իմանալով մէնի հեռաւուր օրինակը Օտեան է փէնտիին ձեռքը անցեր է . այս շանք ամեն օրինաց և կանոնաց հակառակ է, կը բողոքեմ անոր դէ :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — Թէկո իրաւունք չունենայի հետազօթին օրինակը առնենք, հետազրասաննէն ինչի չէն տար զայն . արդ խնդրը այս անցին չի վերաբերի . Տէրութեան բողոքէ : Մեղք համար խնդրը Զեր հետազօթին պա-

րունակութեանը զրայ է . զուք իրաւունք ունիք եղեր թղթակցելու Վեհափառ կաթողիկոսին հետ, բայց իրաւունք շանդիք խնդիրը այլայցելու և լուղանուր ժողովը զրաբունեցու . ասիկայ ենրիկի մէկ և ե՞ս յափանան բռուարկու պիտի ըլլամ Զեր այս ենրիկիներուն համար :

ԽՈՐԷՆ ԵՊՈԿԱ. ՆԱՐ-ՊԵՏ. — Իրբեւ Հայաստանինեայց Եկեղեցւոյ Եպիսկոպոս կը բռղութեմ բոլոր այն յայտարարութեանց դէմ որ ինձ կը վերաբերին . Ենրիկիան բառը բնաւ չեմ ընդունեմիր . . .

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. — (Ընդմիջելով) ևս ենրիկիան չըսի, Ենրիկիա ըսի . այս երկու բառ սերուն մէջ մեծ զանազնութիւնն կայ, ևս ևս խօսած առնենս լաւ կը կշռեմ իմ գործածած բառերու :

ԽՈՐԷՆ ԵՊՈԿԱ. ՆԱՐ-ՊԵՏ. — (Հարունուկելով) Ազգին և Ս. Եկեղեցւոյ այսքան ծառայութիւններ մասուցած և Ս. Եջմիածնի Աթոռուն հաւաաւարութեան ուխան ըրած ըլլալով, իս պարագաւ է անժերի ըլլացաներ հաւաաւարութեան ուխանը, ևս ես յանական բռուարկու պիտի ըլլամ բոլոր այս զաբանի մերնայութեանցը համար որք կը լարուին ունացմանը լուղգէմ Մայր Աթոռոյ իրաւունքը :

Մեր հեռազգին զալով, Սրբազնի եղայցներու ամեն մէկ բարին Եղանակութիւնը իմանալով մէնի հեռաւ համաձայնութեանը սոստարգեցին . խնդրոյն մէջ անձնաւ անութիւն չանցնել ուղեցինք . մասմակցինը ոչ ոչ միայն ներսէն Սրբազնի, այլ ևս Եղեաւ Յաղիաննէս և Տիարագէքիրի Յակոր Եպիսկոպոսներն ալ կրնային իրաւունքներ ունենալ, ինչպէս որ Ծովանուր ժողովն այ խնդրած էր նկատողութեան առնենք և անցին Եպիսկոպոսները որ նոյն հանգամանքներն անենաւ որութիւններ մէկի թողով, խնդրոյն

ընդհանուր սկզբանը վրայ գարձուցինք ու շաղթութիւննին : Եթէ ամէն Երեափոխան համուտած ըլլար որ Ներսէս Սրբազնը Պատրիարք պիտի ըլլար , այսօր Խրիմեան Սրբազնը մը աճայնութեամբ չէր ընտրուէր եւ ժողովրդեան կամքը չէր յարգուէր : Այսօր իմ կենացա ամենէն թշուատ օրն եղաւ բնձի համար . կը ցաւիմ որ իմ սիրոս չէ ճանցուած , բայց կը միսիթարութիմ տեսնելով որ ժողովրդեան կամքը եղաւ եւ միաձայն անոնց հետ կըսիմ . «Կեցց՛ Խրիմեան Սրբազնի Պատրիարքուն ։ Թիւնը » :

Հանգիստական ժողովուրդը ծափահարութիւններով ձայնակից եղաւ Խորէն Նար-Դէ Սրբազնին :

ՆԵՐՄԱՍԻՆ Գ. ԷՅ. . — Մինչեւ հիմա եղած խօսքերն պարզուեցաւ որ Եպիսկոպոսաց հեռապիրը սխալ կերպով մելինած է Երեափոխանութեան խնդիրը : Արդէն Կապուտիկեան Սրբազնը հեռապիրն մէջ դրուած յեղողի բառին համարի ըըլլալ յարմենելով , յեսո կոչում ըրաւ . մեր Եկեղեցականները անմիան շեն . երբ սխազնին ճանշան , կընան ես առնել , փափաքելի է որ Համագումար ժողովի իր սխար ճանշալով յեսո կոչում ընէ եւ խնդիրը վերջացնէ :

ՆՈԱՆՍՄԵՍԱՆ Օ. ԷՅ. . — Յանուն խաղաղութեան Ազգին գոցինք եւ վերջացնենք այս խնդիրը . որպիշտեւ հետեւանքը խիստ կրնայ ըլլալ :

ՕՏԵԱՆ Գ. ԷՖ. . — Կը ձայնակիցին Շամէն էֆէնտիի խաղաղամիրական յայտարարութեանը , մանաւանո՞ց ընդհանուր գոհունակութեամբ նոռ Պատրիարք մը ընտրուած ողբայսի վէճ մը յուղեր մնձ վաս կը պատճանուի Ազգին խաղաղութեանը . Ուստի զո՞ց ըլլանք միայն հեռապիր քաշելով Վեհափառ

Կաթողիկոսն եւ այսօրուան ժողովին առենազրութեան մէկ օրինակը զրկելով :

Գոլովեան Աւետիս էֆէնտին մի եւ նորին կարծիքը յայտնելով կը զովէ Օտեան էֆէնտիին մի միայն հեռապրով զո՞ց ըլլալու առաջարկութիւնը , եւ աւելորդ կը զատէ յանձնաժողով կարգել եղեղութեանց քննութեանը համար :

ԱՍԼԱՆԱՍԱՆ Ս. ՊէՏ. . — Յանուն Եկեղեցականաց պատուոյն , որ նոյն խակ մեր պատիւն է , կառաջարկեմ որ Ընդհանուր ժողովը ներուղութեան ոգուով զո՞ց ըլլալ Եկեղեցական ժաղովն համար եղած առ յայտարարութենէն թէնախորնիւաց նիստին Ընդհանուր ժողովին ըրած առաջարկութիւնը սխալ համարիալին առաջ եկած է ըրած ամբասանութիւնը :

ԽՈՃԱՎՐԵՍԱՆ Օ. ԷՅ. . — Ներուղութիւն չէ իմ ըստած . միայն զո՞ց ըլլալ . սխալ մէկ ըրեր են . խնդիրը միերջացնենք միայն Կաթողիկոսն հեռապիրով , եւ ուրիշ քննութեան ու զատառասնի չինմերկելով . իմ առաջարկութիւնն այս է :

ԱՏԵՆԱՊԵՏ. . — Բաւակին վիճարանութիւններ եղան , խնդիրը պարզուեցաւ . կը տեսնեմ որ ժողովը միայն Վեհափառ Կաթողիկոսի հեռապիր քաշելով զո՞ց կրլլայ . եւ հարկ չի զատէր ներուղութեան կամ պարաւանաց քուէ տալ , եւ կամ Յանձնաժողովով քննութեան առնել Եպիսկոպոսաց հեռապիրին ամբասանութեան պարագաները : — Ուստի Ատեանը վերջացած է :

Ատեանը դոցուեցաւ ժամը 9ին :

Ատենաղիբ

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԿՈՍԱՆ

ԱՐԴԻՅՈՒՆ ԸՆԴՀԱՅՈՒԹԻՒ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ԼԲ.

12 ՆՈՅԵՄԲԵՐ 1869

ՆԱԽԱԳՈՀ

ՆՈՐԾՆՑԻՐ ՊԱՏՐԻԱՐԿ

ԱՄԵՆԱՊՊԱՏԻՐ Տ. ՄԿՐՏԻՉ ԱՐԵՎՈՊՐԵԿՈՊՈՍ ԿՐԻՄԵԱՆ

ԱՌՋԱՄԵԱՑ ԱՑԵՆԱՊԵՏ

ԱԱՐԴԻՍ Է ՀՅԱՆՏԻ ԱՂԱԲԵԿԵԱՆ

(Ներկայ Երեսվուսանք 44)

Հնդհանուր Ժողովոց Դիմանք՝ չուզելով
Ատեան բանալ նոյն իսկ Երեսվուսանաց մի-
ժագոյն մասին առաջարկութեան հակառակ՝
Ժողովը առժամնայ Ատենապետ կարգեց Ազա-
քէիան Սարգիս էֆէնտին և Ատենապետ՝
Գրասէրեան Գարդիէլ էֆէնտին :

Հետ համաձայն երաշեցին որ Ատենապետ-
թեան ընթերցումը յաջորդ նոտին մնայ :

ՕՐԱԿԱՐԳ

Նորմնափր Ատենապետ էֆէնտին Ատեանը
բանալով, զիտեց նախ թէ՝ ատենապետ որի-
նաց համեմատ նախորդ նասին ատենապետ-
թեան ընթերցումն արկանոր է, բայց որով-
հետեւ ժամանակ չի վասնելու համար շատ
անդամ պատահած է որ ետ թողուի, այս
մասին Երեսվուսանաց կարծիքը հարցուց :

ՈՒԿԾ ՆՈՐԾՆՑԻՐ Ա. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ

Ատենապետ էֆէնտին կը հրավիրէ զնոր-
ընափր Սրբազն Պատրիարք Հայոն խօսք առ-
նուլ :

Ա. ՊԱՏՐԻԱՐՔ. — Ներկայ Սահմանա-
գուոթիւնը կը տրամադրէ որ նորմնափր Պատ-
րիարքը կ. Պալիս հաննելէն եւքր անիթջապէս

Երեսվուսանը՝ Սրբազն Պատրիարքին

Մայր Եկեղեցւոյ մէջ հանդիսաւ որ կերպիւ կատարէ իր ուխտ ի ներկայութեան Ազգային Երեափառանաց : Անուստովիկ և մէնք՝ բնչպէս պահ մ'առաջ ըստնք , նախարարնութեան չնորդի ողջամբ հասանքի կ կ . Պոլիս , և այն պարագային մէջ կը գտնուինք որ այդ պաշտօնական Ուխտ կատարենք : Ամեն ոք իր խզնին մէջ պարագար կզգայ , մեք իրբե Պատրիարք կրկնակի պարագեր կդպանք , և արգարութիւնը կը թիւազրէ մոլո այդ պարտուց զգացումը արտայայտել առաջի Երեափառանացը : Ի՞նչ է պատճառը որ Սահմանադրութիւնը ուխտի բնոր մրայն Պատրիարքի կանակը դրած է , և Երեափառանք պատա են անկից : Հին առենիները Պատրիարքը իրբե միացեան անկախութիւն կը կատարէր Ազգին դորժերը , սակայն հիմա Սահմանադրական օրինաք Պատրիարքը խորհրդականներ եւ զործակից պաշտօնատարներ ունի , անձնոց հետ կը դրածէ , հետեւապէս ազդային կառավարութեան զէկը իր ձեռքը չէ մրայն : Ես կառաջարկեմ որ իմ դորժակցաց հետ ձեռք ձեռքի տալով Աստու ու ու սեղանին առջեւ ընկերաբար ու խունք , արդ ուխտ եւ զայնինք Քրիստոնէութիւնը դրած է արդէն մեր ճակատին վրայ : Այն բնչ այս ուխտակցութիւնը առաջարկեցի , պատճառ ցացուեցաւ թէ ներկայ Երեափառանութեան պարմանաժամը լրացած է արդէն , թող հանդիրձեալ Երեափառանութիւնը արդ ուխտ կատարէ : Կը հասանիմ Զեզ , եթէ այժմէն առ այս հաստատուն խստում տաք Բնձ . եթէ անհար է այդ խստում եւ երաշխառութիւն տալ , կառաջարկեմ որ զուք ալ Բնձ հաս առաք , թէ երբ հանդիրձեալ Երեափառանութիւնը զայ , պատճառ ես իմ ուխտ հանդիսապէս կատարէլ :

Այս երկու առաջարկութեանց որն որ ընդունիք , ևս կը զիջանիք :

Առենապէս էքնարին Արքազան Պատրիարքը Հօր այս առաջարկութեան վրայ Երեափառանաց ցատուութիւնը կը հարաբէ , և վիճականութեան համար էաւ ժամանակը :

Խօսաւութեան օ. էջ. — Արքազան Հօր խօսիրէն կը հետեւի որ ինք երկում ընելէ խորա չխորայ , այլ իւր երկիւ զր Ասհմանապրութեան գործադրութեան վրայ է , և իրաւունք ունի : Արայնեան թէ որ ներկայ Ասհմանապրութեան անմերի գործադրութեան հսկելու համար ու խառէ : Հարկ կըլլայ որ անմիջապէս պատահական Երեափառաններն ընտրէ : Քաջարածին և Կրօնական Ժայռվանի ընտրէ : ազգային ընդհանուր ուռերքը հաստատէ , և այս ամենը այն Սահմանապրութեան համաձայն՝ որուն գործադրութեան չքննար ոչ միայն լրացած է , այլ և Գևանկան հրամանաւ զարգարման ենթարկուած : Աս չեմ կընար համազուի թէ ի՞նչպէս կարելի է երիմուն Արքազանին այտվածն ընել և այնպիի պատահամատառութեանը կը նմանի : Ասոր եւ ո՛չ մէկուն խիզնը կը ներէ : ու ասի Արքազանը ուխտելու է միլիայն Սահմանապրութեան ուղղոյն և ի հիմնական մկրանցը վրայ , որով կ'ապահովէ զայն եւ Երեափառանութիւնը կինդանացնելու միջոցները կը անօրինէ :

Խերսէսեան գ. էջ. — Բաել է որ Ազգը իր ընտրած Պատրիարքին վրայ վասառութիւն ունենայ նէ ուխտ պէտք չէ . բայց Սահմանապրութեան մէջ օրէնքի կարգն անցած է ողբընտիք Պատրիարքին ուխտադրութիւնը , քանի որ օրէնքը կը պահանջէ այս ուխտ , պէտք է կատարէ :

Աթենապէս . — Խոնդրու չի շփոթենք , Արքազանը ուխտ չընեն չուէք , այլ երաշխառութիւն կը պահանջէ արզի Երեափառանութիւնէն , որ զայիք Երեափառանութիւնը իրեն հետ ուխտակից ըլլայ : Ասիկայ քիչ մը բացարութեան կարու է . արզի Երեափառանները կընան և խօսք կուտան երաշխառ որ ըլլայ իրենց համար որչափ ասենք որ պատիւ պիտի ունենան գործակիցի Արքազան Հօր հետ , բայց զայիք Երեափառաններուն համար Երեափառանը ըլլայ կարծեալ անկարելի բան մ'է :

Ա. ՊԱՏՐԻԱՐՔ. — Կրնայ ըլլալ որ գալիք Սրբափախանութեան կազմութիւնը շատ ամիսներու կարօտ ըլլայ, հող չէ. թող ներկայ Սրբափախանք որ ինձի հետ զործակից պատի ըլլան, ուժառնեն ինձի հետ :

Ա. ԱՏԵԽԱՎԵՏ. — Հիմա ինդիքը պարզուեցաւ, Սրբազնը կուղէ որ ներկայ Երեսփախանք իրեն հետ ուժառնեն. բայց ինչ կերպով կ'ուղէք որ ուժառնեն :

Ա. ՊԱՏՐԻԱՐՔ. — Ասուծոյ Սեղանին առջեւ ուժառներ բոլոր մեր զործակից պաշտառնեաներով հաւատարիմ մնալ Տէրութեան և Ազգին եւ Սահմանադրութիւնը զործադրել :

ԶԱՐԴԱՐԵԱՆ Գ. ԷՅ. — Սրբազնը եւ Սրբափախանները պէտք է ուժառն Ազգին զործերը կարգադրել ըստ ինի Սահմանադրութեան, եւ անոր ամեն արամազութիւնները զործադրել, թէեւ ինչ ինչ մասամբ զործադրութիւնը մինչեւ հիմա դուռը պահանակ պէջ է :

Ա. ՊԱՏՐԻԱՐՔ. — Սահմանադրութեան ըստ կորունքը չկրնար զազրի, այդ սկզբունքը մեր խզնին մէջ զբեր է Ասուծած :

ԽՈՃԱՄԱՐԵԱՆ Ծ. ԷՅ. — Զարգարեան է Փէնտին ըսել կուղէ թէ Սրբազնը Սահմանադրութեան տեսրակը թ ձևին ուժառ ընէ, անոր անթիրի զործազութեանը հավելու, այսինքն կէտ առ կէտ զործազորիլու. բայց կամեմի՛ բան է արգեօք, թող ամեն մարդ իր խզնին հարցնէ, ես չեմ համարձակիր ատանկ ուժառ ընել :

ԳԻՍԱԿ Թ. ՊԵՏ. — Ներկայ Սահմանադրութեան մէջ չկայ այնպիսի յօդուած մը որ պարաք դնէ Երեսփախանաց վիայ ուժառնեկից պարաք դնէ Սրբազն Պատրիարքին. ինչպէս կըր ըլլալ ընզունիլ այդպիսի առաջարկութիւնը մը ես կառաջարկեմ որ ներկայ Երեսփախանք մի-

այն խօստանան վերաբննեալ Սահմանադրութեան մէջ յօդուած մը աւելցնել տալու, ուրագ Երեսփախանութիւնն ուժառ ընել տալը ուրինակն կարգը մտնայ, ասիկայ կրնայ երաշխառութիւն մ'ըլլալ ապագային համար :

ԽԹԻՒԽԵԱՆ Կ. ԷՅ. — Իրաւ. է որ Սահմանադրութիւնն մէջ օրինադրուած է Սրբազն Պատրիարքին ուժառելը, իսկ Երեսփախանաց համար չիկայ այսպիսի օրէնք մը, բայց որովհետեւ Սրբազնը կառաջարկէ որ Երեսփախանք ուժառնեկից ըլլան իրեն, Ընդունուր ժողովը թող որոշէ, թէ որ կրնայ, զործադրէ, թէ որ չիկայ, զո՞նէ ապագային մէջ ընսրուելիք Սրգային Երեսփախանք, ժողովականը եւ պաշտօնեակի Սրբազն Պատրիարքին պէտք հանդիպառ ուժառ ընելու համար խօսք տայ, եւ այս որոշումն արձանադրուի առենապութիւնն մէջ, որպէս զի վերաբննեալ Սահմանադրութիւնն մէջ օրինաց կարգն այցնի :

ԽՈՃԱՄԱՐԵԱՆ Օ. ԷՅ. — Օրէնքները երկու տեսակ արամազութիւն տնին, մէկն է արգիլել, միւսն է հրամագիլ. թէ որ ուժառներ արգիլուած է, բնակմանպար չներ կրնար ուժառել. թէ որ արգիլուած չէ, կրնանք ուժառած անուն է :

ԱՏԵԽԱՎԵՏ ԷՅ. — Սրբազնը ցուած որ չուժառնել Երեսփախանաց հետ չեմ զործեր, այլ եթէ ապագային համար ուժառնեկութիւնն երաշխառութ կըլլաք, հաւատացեք ըստ որ ես այ իմ ուժառ պիտի կատարեմ. ուստի եթէ ներկայ Երեսփախանք ուժառներու արամազիր չեն, եւ Գիտակ Թորոս Պէտի առաջարկութեան համեմատ երաշխառութը պահան Երեսփախանաց ուժառներութիւնն համար վերաբննեալ Սահմանադրութիւնն մէջ յօդուած մը աւելցնել տալու, այս առաջարկութիւնը քու էի կը դնեմ.

ԳԻՍԱԿ Թ. ՊԵՏ. — Սրբազն Հօր խօս-

քերէն բաւական հասկցուեցաւ որ ինք կուխտէ և լին գործակից գանուող երեսփոխաններէն կառարեալ ապահովութիւն եւ երաշխաւորութիւն կուզէ . ասիկայ իրաւունք մ'է եւ զգացմաս մը չեմ ուսնէիր Սրբազնին այս կատացը դէմ կենալու եւ ապագային համար որոշում մը չընելու :

Աւատի այս մասին վերաբննեալ Սահմանագրութեան մէջ յօդուած մը աւելցնելու համար ըրած առաջարկութիւնն կը կրթնեմ եւ կը ինսպիր որ քառէի զրուի :

ՆՈՐԱՇՈՒՆԿԱՅԱՆ Ս. ԷՅ. . — Երեսփոխաններէն ուխտ կը պահանջուի Սրբազն Պատրիարքին աջակից եւ գործակից ըլլալու , բայց է որ եթէ Երեսփոխաններէն մէկուն գործ մը յանձնուի եւ նա չի կրնայ կառարել , ուխտազանց պիտի ըլլայ :

ԱՏԵՆԱՊՈՅՏ ԷՅ. . — Այս չէ խնդիրը . առաջարկութիւնն կը պայած որ ներկայ Երեսփոխանք երաշխաւորեն վերաբննեալ Սահմանագրութեան մէջ օրինաց կարգը սանցնել տալու : Ասիկայ առաջարկութիւն մ'է , օրէնք չէ առաջժմ :

ԳՐԱՆԵՐԵԱՆ Գ. ԷՅ. . — Ես մէկ պարագայ մը կը յիշեմ , այն է նախորդ Պատրիարք Պայոս Սրբազնին մէկ առենարանութիւնը , երբ իւր ուխտը կատարելէ եաւ զարձաւ Երեսփոխանց ըստ որ՝ բնչակէն ես ուխտեցի , նոյնու զուք ըսեկեան ինձ հետ ուխտեցի զանուեցաք : Այս կերպով Երեսփոխանութիւնը այն առեն բարոյական պարուք մ'առնունք վրայ . կարծեմ նոյն որամազրութեան մէջ կը զանուի այսօր ժւղովու , մի եւ նոյն պարագայով կրնայ Սրբազն Հայրն ալ իր ուխտը կառարել :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. . — ԶԵ՞ւ , այդ պարագայն հաստատապէս ուխտ չի նշանակէր . ես կուզեմ որ իս ո խոս ինչ նշանակութիւն որ ու-

նի , ինչ պարագ որ իս վրայ կը դնէ , նոյնը հաստատապէս ուխտեն Երեսփոխանք :

ԳԻՍԱԿ Թ. ԳԵՅ. . — Երեսփոխանց ուխտակցութեան ինդիրը արգեօք Սահմանագրական սկզբանց համաձայն է եւ զալքը Սահմանագրութիւնն մէջ զատ յօդուած մը աւելցնելու կարեցի է այս մասին , ասիկայ բացարութեան կարուի է : Աւատի կողաշեմք Օսկեան Դրիգոր էֆէնոփի որ բացարութիւնն մը տայ այս մասին , որովհետեւ ինք Սահմանագրութեան սկզբանց վրայ ընդուրձակ ծանօթութիւն ունի :

ՆՈՐԱՇՈՒՆԿԱՅԱՆ Ս. ԷՅ. . — Սահմանագրութեան մէջ ուխտագրութիւնը միայն Ծրբուան Պատրիարքին յատկացած է , ասիկոյ առանց պահանափառ չէ , որովհետեւ նաև է ազգային կառավարութեան գլուխը եւ ամեն գործ աղեկ կամ գէշ . անոր կնքովը կը կարգադրուին , բայց Երեսփոխանք ո՛չ գործադրական պաշտօն մ'առնին եւ ո՛չ առանձնաբար իրենց կնքովը կրնան զործ մը յառաջ տանիկ . ուստի ուխտը մը միայն գործադիր պաշտօնէից կը վայելէ ընկել :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. . — Օտեհան էֆէնոփին բացարութիւն ուզուեցաւ այս մասին , թողէ նորն ինէ :

ՕՏԵԱՆ Գ. ԷՅ. . — Սրբազն Պատրիարքը կը ներէ կարծեմ որ այս կերպով եղած առաջարկութեան մը չի կրնամ պատասխանել . Երեսփոխանութիւնը քանի ուստի ի վեր Սահմանագրութիւնը կը գործադիրէ , ես չեմ կրնար մնոնցմէ : աւելի ծանօթ ըլլալ , հետեւապէս իս բացարութեանց կարու չեն . բայց կարծեմ վերաբննեալ Սահմանագրութեան մէջ մանելու պատճերկութեան մը պատճառաւ : Երեսփոխանութիւնն իստամանք մ'առնել բաւական է , Սրբազնին հետ ուխտակից ըլլալու պէտքը

թէպէտ կղզամ, բայց մինչեւ ցարդ կանոն մը լինայ:

ՆԵՐՍԿԵՍՏԱՆ Դ. ԷՏ. — Կազաչենք Արբազան Հօր, քանի որ Սահմանադրութիւնը իրեւու օրէնք կը հրամայէ ուխտել, նորս ընէ իր ուխտը կատարելու և վճարանութեան միջ առաջ. թոյ վասան ըլլայ Երեսփոխանաց վրայ որ իրեն հետ կը գործազցին, եւ պատրաստ են այս բանին համար մինչեւ իսկ Աւետարանին վրայ երդուալ:

ԱՏԵԽԱՊԵՏ ԷՏ. — Արբազան Հայր, կը տեսնէք որ Երեսփոխանք չեն ընդունիր թէ բաելեայն եւ թէ բիրանացի Ասուծոյ Սեղանին առջեւ ուխտազցի Զեղ հետ. սակայն կը խոսանանան վերաբննեալ Սահմանադրութեան մէջ Զեր Արբազութեան առաջարկած ուխտազցութեան ինդիքը օրէնքի տակ ձգել, եւ Երեսփոխանութեան որոշմանը յանձնել:

Ս. ՊԱՅԹԻԱՐՔ. — Ի՞նչ է արդեօք բռն եւ ներքին պատճառը որ չեն ուզիր ուխտազցի ինձ հետ. կը փափաքէի որ այդ պատճառն որոշակի բացատրուի:

ՕՏԵԱՆ Դ. ԷՏ. — Սահմանադրութեան մէջ օրէնք մը չիկայ, որով Երեսփոխանք ալ Զեր Արբազութեան հետ ուխտակից ըլլալու պարտաւորուին:

ԳԵՐՈՒ ԳՀՅ. ԱՐԵՐՈՒՆԻ. — Այս պարագային մէջ ուխտին համաստին է պիրով եւ միաբանութեամբ աշխատի և վաստակազցից զանուիլ մէկ մէկու, ուրենի ինչո՞ւ մէկը միայն ուխտէ, եւ բազմութիւնն ալ ի միամին ուխտեալ չի համարուի:

Ս. ՊԱՅԹԻԱՐՔ. — Ենթադրենք թէ կիմա Սահմանադրութիւն չիկայ եւ 20-30 տարի ետ ետ երթանք, երբ Պատրիարք մը իր ժողովը ըին առաջարկէր որ մէկուեղ ուխտ ընեն. ի՞նչ

պիտի ընէին, արդեօք ազգային պատճեռթեան մէջ չունինք թագաւորներ, կամ ողիկուներ որ կարեւոր պարագայներու մէջ ի միամին ուխտ ըրած են. Արբաց Վարդանանց օրով երբ Պարսից գէմ պատերազմելու կը պատասանուէն, ներդումը միմիայն Յովուշի կաթողիկոսը ըրաւ, այլ մեծն Վարդան եւ իւր համախոռն առաջարկներն ալ երգուած եւ ուխտ ըրբն :

Ես ալ հիմա կը խորհիմ որ մինակ իմ ուխտելով Սահմանադրութիւնը չպահանջիր, հետեւապէս կուղեմ որ մնէի հետ խորդբարկից եւ գործակից եղագ մարմաններն ալ ուխտակից ըլլան. Ես իրեն արգաւութեան պայման մը առաջարկեցի այս տեղ առ հասպակ ուխտել միաբանութեամբ չէ թէ իրեւու օրէնք կառաչարկեմ, բրրեւ քրիստոնեայ գերագոյն ուխտ մ'ընկելու կը հրափրեմ, ի՞նչու ընդունուիր: Արիստան պիտի ուխտէ, բայց գեն թու՞ դ արձանագրուի թէ իր սոսաջարկութիւնը արդարութեան համաձայն է:

ՕՏԵԱՆ Դ. ԷՏ. — Եթէ մէկն ուխտ մ'ընէ, իր բոլոր կենցեցն մէջ իր խեցը կը կապէ, ասանկ հանդիպաւոր ուխտ մը կառագած ասենեց մարդ զինանորու է իր ըրածը, ուխտել այնպիսի բանի մը համար որ չպիտի կընայ գործարկի, անհարելի է, թէնչակ կընայ մարդու մը խիզը հանդպար ըլլալ. ես ալ նոյն ուխտը առաջարկութիւններէն եմ, բայց կը վկայիմ, ինչպէս նոյն իսկ Երեսփոխաններէն միայնուներ եղան որ ասանկ ուխտ մ'ընել տակ անուստիք է, որովհետեւ ուխտը երկու բանի վրայ է, պիտի ուխտէ Տէրութեան հաւատարմաթեան եւ միանգամայն Սահմանադրութեան անթիրի գործադրութեան համար: Տէրութիւնը երթե տարիէ ի վեր զարգեցուած է Սահմանադրութիւնը, թէև Պատրիարքական ընտրութեան համար եկած վերջն հրամանագրից « միվանդ օրան նիգալինամ: » ըսկան գործադրութեան գրայ, բայց ասով վերանաստատած ըլլալ չ'նետեւիր. ես տակաւին վասան չեմ որ այն հրամանագրին զօրութեամբը Սահմանադրութեան համեմատ ազ-

գային ժողովները ընտրուին մենչեւ վերաբնիւն Սահմանադրութիւնը շնորհայ , թէեւ ևս անձնապիս խօսք տուի այս բանին համար աշխատի . ասկայն եւ իմ խզճին ներ չեմ կըրցեր հաջոտիլ այս մասին . ուրեմն եթէ Սըրբազն Պատրիարքը ուխտէ , ուխտին մէկ կառոր պիտի եղծէ հարկաւ :

ԽԻՇԻՆԱՑԱՆ Կ. ԷՖ. . — Օտեան էֆէնտին տուած բացատրութիւնն ալ Օգաէն էֆէնտին քիչ մ'առաջ խօսանենքուն պէս կը հաստատէ , որ կարելի չէ անթերի գործադրութեան ուխտ պահանջնել այնպիսի Սահմանադրութիւնն մը համար , որ անդրծազրելի կետեր ունի , եւ որոն զարգարման վիճակի մէջ ըլլալը կամ չըլլալը անսուրց է , ասանկ ուխտ մը բնակմանարար եղծման ենթակայ կըլլայ . ուստի իմ կարծիքս ալ այն է որ չափանորուի այս կէտը եւ պահ մ'առաջ եղած առաջարկութեան համեմատ միայն Սահմանադրութեան հիմնական սկզբանցը ու ոգույն համար ուխտ ընէ Սըրբազն Պատրիարք Հայրը .

ԽՈՃԱՍԱՐԾԱՆ Օ. ԷՖ. . — Սահմանադրութեան երգման ձեւին մէջ ակտառութիւն կայ . մէկ կողմէն Սահմանադրութեան անթերի գործադրութեան պիտի հակէ , միւս կողմէն Սահմանադրութիւնը վշտութեան տակ ըլլալով փոփօնութեանց պիտի ենթարկի , ի՞նչպէտ կրնայ խօսանալ անթերի գործադրութիւնը : Ուրեմն քանի որ Սահմանադրութիւնը վերաբնութեան տակ է եւ փոփօնութիւնը պիտի հակէ , ուխտը միայն անոր ոգույն ու հիմնական սկզբանցը վրայ պէտք է :

ԱՅԵՆԱՊԵՏ ԷՖ. . — Կարծիքները ամափուի եցան . առաջարկութիւնը պարզուեցաւ . Այժմ Սըրբազն Հօր կը մնայ յայտնել թէ ի՞նչ ձեւով իր ուխտը պիտի կատարէ : (Պատմական առ. Ս. Պատրիարք Հայրն) Սըրբազն Հայր . արգեօք Սահմանադրու-

թեան մէջ զանուածին նման պիտի ուխտէք , թէ ուրիշ մասնաւոր ձեւ մը պատրաստած ունիք արգէն :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ . . — Ես ուխտ պատրաստեաւ պէտք չունիմ , քարոզներս անզամ անզիր կերպով կուտամ միշտ , ինչ որ ուրատէս կը բախի եւ Ս. Հօգին կը թերազրէ զայն կը խօսիմ : Գերազայն Աստուծոյ առջեւ գերազայն ուխտ մը պիտի ընեմ , որչափ որ սրտէս կը բախի , ես արգէն այդ ուխտ ըստեր եմ Հայաստանի մէջ , Մայ գաշտին մէջ , իմ մերկ եւ բոկսան զաւակաց ապջեւ , իմ հարսաւարեալ ժողովքիւնս քով , այդ կը կրկնեմ նորէն . ուրեմն հրամայեցէք Ս. Եկեղեցին :

Այս ըստեղով Սըրբազն Պատրիարքը Հայրը ուսքի ելաւ եւ Երևափոխանաց հետ Մայր-Եկեղեցին մտաւ , ուր գումարուած էր նաեւ ժողովքիւն խուսն բազմութիւն մը :

Սըրբազն Պատրիարքը բեմն ենթավով Ս. Սեղանին առջև զիյարաց արգելելին ետքե դարձաւ ժողովքիւնն եւ սրտառոչ առենաարանութեամբ մը նախ ուխտեց հաւատարիմ մեալ մինչեւ ցման Հայուսանեաց Ս. Եկեղեցւոյ զաւ առութեան , աւանդութեանց եւ Սըրբազն կանոնաց եւ անոնց անարատ ու անթերի պահպանութեանը հակել : Երբիրո՞ հաւատարիմ մեալ ազգային Սահմանադրութեան ոգույն եւ հիմնական սկզբանցը , որ արգարութեան , միաբանական պիտոյ եւ եղբայրութեան սկզբունք են , որ կը բախին Ս. Աւետարանէն եւ զորս մեր Հայ սասանեաց Ս. Եկեղեցին իրեն թիմի բանած է , բաւ : Երբարգ՝ հաւատարիմ մեալ Օսմանեան բարեխրնամ Տէրութեան , որուն մեր Ազգը զարարուի հաւատարիմ հափառակ գտնուած է , ըստ պատուիրանի Ս. Աւետարանին եւ Պօլոս Աւագելին , եւ որուն շանը նոյն է մեր Ազգին շահուն հետ : Ես' Տէրութեան եւ Ազգին շահուրը իրարմէ տարրեր չեմ ճանչնար , բաւ :

Այս ատենաբանութեան միջոցին Ազգային իրեւիսիսամներէն Փանոսեան Կարապետ Է-
ֆէնսին Սրբազն Պատրիարք Հօր Խօսքը
ընդմիջնեղոյ, բարձր ձայնին խնդրեց որ Սահ-
մանապութեան մէջ դրուածին պէտ կէտ առ
կէտ գործադրութեան հակելու համար ուխտ
ընէ :

Ժողովրդեան մէջէն քանի մը ձայներ
խելոյն բողոք բարձրին Փանոսեան Կարապետ
էֆէնսիփ գէմ, Սրբազն Պատրիարք Հօր
Խօսքն ընդմիջնեղուն համար և զանիկա լու-
ցաւցին :

Սրբազն Պատրիարք Հայոն իթ ատենա-
բանութիւնը վերջազնելէ յետոյ հարցուց ժո-

ղովագեան թէ կրցա՞ւ զիրենք գոն ընել, եւ
մամուսորապէս Փանոսեան էֆէնսին մնառեց
բայց պատասխան չառաւ: Իսկ ժողովուրգը
միահամեռա գոն ըլլալը յայնեց իթ ծափահա-
րութեամբ եւ « կեցցէ՛ Խրիմեան » աղազամէ-
ներով:

Եւ՝ այսպէս հանգէսը զերջանալով ժողո-
վուրգը ցրուեցաւ :

Առժամենայ Դիւանիք

Ատենադպիր

Ատենապւու

Գ. ԳՐԱՍԵՐԵԱՆ

Ս. ԱՂԱՋԱԿԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ՀՊ.

9 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1869

ՆԱԽԱԳԱՀ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՐԻՍԵԱՆ

ԱՌԺԱՄԵԱՍ ԱՏԵՆԱՊԵՏ

ՍԱՐԳԻՍ ԷՖԻՆՏԻ ԱՂԱԲԵԿԵԱՆ

(Ներկայ Երեխովանք 46)

Ընդհանուր ժողովը գումարուեցաւ ժամը 7^½ մին Դաշտիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյն մէջ, ընդ նախագահութեամբ Ամենա Եկեղեցան Սրբազն Պատրիարք Հօր և առժամանայ Ատենապետութեամբ Աղաբէկեան Սարդիս է-ֆէնտիի, ի Ներկայութեան և Երեխովանաց և բազմաթիւ ժողովրդեան :

բառ, որ մեր Սահմանադրութիւնը չէ թէ ութ կամ մնը տարիի ի վեր, այլ 1800 այդ քանի տարիի ի վեր որուած է մեզ արգէն անոր հոգին Ս. Եկեղեցւոյն մէջ է, անոր սկզբունքը մեր Եկեղեցւոյն սկզբունքն է, ուստի եւ վի կրնար անկէ բաժնուիլ : Վասն զի Սահմանադրութիւնն ուրիշ բան չէ, եթէ ոչ մեր վաղեմի կրօնական իրաւանց գործազրութիւնը, անոր գործազրական ձեւերը թէպէտ կըրնան փոփոխիլ, բայց հոգին ու սկզբունքը անփոփոխիլ են : Հնտեւապէտ՝ աւելի անոր ոգւոյն ու սկզբանցը՝ քան թէ գործազրութեան հանդամանացը ուշագրութիւն մնելու եւք : Այսօր մեր ազգային վիճակը եւ մանաւանդ զաւասացոց վիճակը չեն ներեր որ ժամանակի կորուստ ընենք . պէտք է որ ես գործեմ շարունակ եւ իմ շրջանայեցութիւնն զարձնեմ զէպ ի Մշոյ եւ Վանայ գալտերուն մէջ ցրուեալ գժագդ ժողովրդոց վրայ եւ անոնց տառա-

Ատեանն բացուելէ առաջ, Սրբազն Պատրիարքը մէկ քառորդի շ-փ ատենարանութիւն ըրաւ, որով ժողովան գումարման նպաստակը հասկցնելէ ետեւ, բացարեց նաեւ թէ Սահմանադրութիւնը որ ատեն մը գտարման զաւապարտուած կարծեցին շատերը, այսօր Ազգին վերագրածած եւ Եկեղեցւոյն մէջ է, եւ ալ չկրնար գուրս ելնել : Գիտնալու է,

պահնքն Կայսերական կառավարութեան ներկայացելով, չորհիւ Նորին խնամոց, անոնց արտասութենար սրբեմ ժամ առաջ, անկէ ետեւ կարզը կուգայ ուրիշ մեծ գործերու, Եւ որովհետեւ ևս միայնակ չի պատի զործեմ, ուստի պէտք է որ Ազգն այ փութայ այսօր ինձի գործակիցներ տալու :

Սրբազն Պատրիարքը վերջացուց իւր առենարանութիւնը յորդոր կարգալով Երեսփոխանաց եւ Ժողովրդեան որ օքնաւորութիւնը յարգեն, եւ յայսնեց որ եթէ անցեալ Ժողովներու մէջ եղածին նման զուռում զուռումներ տեղի ունենան, անմիջապէս ինքն ալ կը պարտաւորի ձգել փափչելու :

1.

Այս առենարանութիւնը լմագին ետեւ, Առեանը ըստ օրինի բացուած հրատարակուելով, նախընթաց երկու նիստարակուն տովի, առաջընթաց երկու նիստարակուն առենարանութիւնը կարգալու խնդիր ծագեցա :

Դիւանը յայսնեց որ Անպատճերը կը առենարանութիւնը զբազզդ պատճառով մը ներկայ չէ, եւ թէ անկէ առաջ ալ երկու առենարանութիւնը կան՝ որը կարգացուած չեն առկաւին, ուստի նախ անոնք պէտք է կարգացուին :

Երեսփոխանիւրէն ոմանք գժգոհութիւն յարմանեցին ընդհանուր կերպով առենարանութիւնները անպատճառ զանուեկուն եւ առն նիստարակուն ըստ կանոնի չկարգացուելուն համար, եւ ոմանք ալ դիտեցին որ ժամանակին արդէն ոչ ըլլալով չէր կրնար առենան այսօր կարգացուիլ : Ուստի որոշուեցա յաջորդ նիստի մը մէջ առն ալ կարդալ եւ ըստ օրինի փառացնել :

Այս որոշումէն ետեւ, կարզն օրուան խնդրոյն գալով, Բ. Դանէն եկած նոր հրամանադրը կարգացուեցա, որ ըստ խնդրանաց Սրբազն Պատրիարքին կը հրամայէ Երեսփոխանական Ընդհանուր Ժողովը գումարել եւ Առամանադրութեան համեմատ կրօնա-

կան եւ Քաղաքական Ժողովներ ընտրելով ցուցակը Բ. Դրան հազարդել ի վաերացումնեւ :

Առենարան Ժողովին Ժողովին կողմէն գոհութիւն յայսնեց Սրբազն Պատրիարք Հօր, որ Ազգային Ժողովոց ընտրութեան իրաւունքնը որ թէեւ Ազգին էր, բայց քամի տարիէ ի վեր ուրիշ կերպարանը առած էր, հիմա Նորին Սրբազնութեան ձեռօրն Ազգին վերագրած է :

Ազգանաւան Ստեփան Պէջ նորհակալութեան քուէ առաջարկեց նաև Օտեան Գրիգոր էֆէնտինի համար, որպէսնեւ միջինաթիւ Ժողովին մէջ նա էր որ խօստացաւ Ազգին ընտրական իրաւունքը իրեն վերագրանելու այսամատի, եւ ահա կատարեց իր խօստամանքը :

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ. — Այս ինձ նորհակալ եւ վկը եւ ոչ որ եւ է մէկուն, այլ ժամանակին, զի թէաէտ Խան Ժողովը եւ մամաւորապէս Օտեան էֆէնտին զործիք գտնուեցան այդ մեծ իրաւունքը Ազգին գարձնելու, բայց ժամանակին էր որ յաջողեց :

Ուստի միաձայն նորհակալութիւն արրուեցաւ թէ Սրբազն Պատրիարք Հօր, թէ մամաւորապէս Օտեան Գրիգոր էֆէնտին :

Օտեան Գրիգոր էֆէնտին որ ներկայ էր, ոչ իր երեւ փիսան՝ այլ իրթե հրամարեալ Խան Ժողովը Առենարան՝ խնդիր առնենքն առաջ խօսքին կարդ իրեն տալ եւ հատեւեալ առենարանութիւնը կարգաց :

ՕՅԵԱՆ Գ. ԷՅ. — (Գրաւոր) Ազեկոծութեան ժամանակի երբ խել արիք ու բառն հոգմանը միայն կիշխն նաւուն, որոյ ոչ եւս ոք կը փարէ զեկը, էն յետին նաւաստիին եւ ամնշան ճանապարհորդին իսկ իրաւունքն է, երբ արիտիւն կ'զգայ մինչն, զեկը ձեռք առնուլ ու վարել նաւը, այդպատի յանդզնութեան նույիրագործութիւնը նաւուն փրկու-

թիւնն է, երանի՞ իրեն եթէ նաւն ի խադադ նաւահանգիստ առաջնորդեց եւ աւելի երանի՞ եթէ այդ պարտաւորութիւնը կատարելէն համար սպրոցեցաւ անյայտ եղաւ ամբոխին մէջ, աննշան՝ ինչպէս էրն առաջ :

Այսպիսի ժամանակի մէջ՝ Ազգային Վարչական ժողովի ի ձեռին առաւ կաման ժողովու ու փոթորքիկը ծանուցանելու համար իր արտասահմած միակ խօսքն եղաւ Օրինաւորութիւն։ Օրինաւորութեան հրաւէր կարգաց ժողովովին երբ նու իր ըղձից անկարող ձգտման ըը մէջ կ'յաջու էր երերազին, օրինաւորութեան խնդիր մատոյց նաեւ Տէրութեան որպես զի առ Ազգը զարձնէ Ազգային ժողովոց ընտրութեան իրաւունքը։ Իր ջանիցը առջև շատ արգելքներ ունեցաւ եւ աւելի բարեկամաց քան թէ թշնամուաց յարուցած արգելքները յուսահատեցուցին զինքը շատ անսամ, այլ պարտութիւնը դատապարտութիւն էր, այսօք էր յաղթել եւ արդարանալ։ Յաղթելու համար ի կիր չ'արկան սակայն այնպիսի արտաքոյ կարգի միջնոցներ որոնք իր գաւանած սկզբանքներուն ուրացութիւն ըլլային։ Պատահեցան իրեն ալ եւ մանաւանդ իրեն պատահեցան, այն զենքակ ժամերէն որ անբաժան են ամեն իշխանութեան հետ եւ ուր հզօրուզայն կարծուածներն իսկ կ'երկուամսն գործածելու միջնոցներուն վրայ, եւ էն անյուղ զողդ կարծուած միաբերն անգամ կավախն երկբացի թէ արգելք խառութեան միջնոցները, ազատութեան դէմ հարուածները, միակ միջոց չե՞ն երբեմն կիրքիրը ցածրուցանելու եւ ինդրոյ մը բոլորսիքը անճահարար փրթած փոթորքիկը զսպելու համար։ կաման ժողովու այս տկարութիւնը չունեցաւ։ Իր պաշտոնը լրացած է այժմ, Տէրութեան եւ Ազգին մէջ փոխազարձ վասահութիւնը վերահաստատեցաւ եւ անոր հետ մէկ տեղ կը վերահաստատուի նաեւ Ազգային Վարչութիւնն ալ։ — Եւ արդ զրեթէ տարուած մը միջոց Ազգին որ շատ օրէական գործերը կարգապելէն ետքը, որչափ որ կը ներէր իր առժամանակեայ ընտրիւնը եւ Պատրիարքական Աթոռին քանից թափուր պիճամակը, կը քաշուի ասպարէքին։ Կայ

այնպիսի ատեն մը որ Պատրիարքական Պահուն վրայ բազմած է Ազգին սիրելի Պատրիարք մը, Պատրիարք մը որ Տէրութեան սիրելին է այսօք, Պատրիարք մը որ գետ այդ Աթոռին վրայ չը բարձրացած, հասարակաց հրամանն ու համակրութեանը մէջ բարձրացած էր, Պատրիարք մը որ որչափ զրագէտ այնշափ ալ քաղաքագէտ, որչափ եռանգուն այնշափ ալ խոնուն եւ որ նշանաւոր ծառայութիւններ կրնայ ընել եւ պիտի ընէ Ազգին, եթէ Ազգը ուղէ։ Ու հիմա, ներեցէք, որովհետեւ այդ վերջին անգամն է որ իմ պաշտօնական դիրքին մէջ պատահ կը ըստ ի ներեցէք որ իմ մասածութիւնս ամրոջ ներկայացնեմ Ազգին։

Յուզմունքը կենդանութեան նշան է, բայց աննպատակ յուզմունքը ամուռ ծիգերով կ'ապաէ Ազգին ոյժը։ Երեւակայեալ վասնպի մը գէմ խիզափելով շատ անզամ իրական վրանպին գէմ անպատրաստ կը զանուի մարդ։ Ինչ ալ ըլլան պատանեաները որ ամեն տեսակ Վարչութեան համար անվաստանութեան զգացումը արթնցուցած են հասարակութեան մրտքին մէջ, պէտք է զիտնայ հասարակութիւնը թէ տանց վաստանութեան գործ տեսնեն անկարելի է։ Երբ Վարչութիւնը աղէկ ող ընէ գէշ երեւայ, երբ սոսկ զիտուած մը իրրեւ հարազիտութիւն մեխուր, որ եւ է վարչութիւն կը պարտաւորի գործելու եւ իր որ եւ է գործքը, թէեւ Ազգին համար էն օգտակարն ըլլայ, թիւր հասկցուելով անկատար կը մընայ։

Եւ այս վաստանութիւնը որ անհրաժարելի կը համարիմ ազգային գործոց լաւ ընթացքին համար, ես ոչ ինձի համար կը ինցորեմ զայն, զի ամենքը գիտեն թէ ինձի համար անկարելի է նորին պաշտօն ընդունիլ Ազգային Վարչութեան մէջ, եւ ոչ որ եւ է ուրիշ անձի համար։ Այս վաստանութիւնը բարձրագոչ կը խնդրեմ, այլ կատարեալ վաստանութիւն, այլ ոչ խօսքով, հասպա իրական վաստանութիւն, Սըրբազան Պատրիարքին համար որ համայն Ազգին ընտրեալն է։ — Ամենքը կը սեն թէ այս վաստանութիւնը ունին, բայց եթէ այս վաստ-

հութիւնը իրօք ըլլայ, ոչ եւս տեղի կունենան այս յուզմունքները որոնց վրայ խօսեցայ քիչ մ'առաջ, եւ որոնք երբ գոյութեան պատճառա մը չունին, եղածներուն գոյութիւնը վտանգի մէջ կը դնին: — Եւ մէկ խօսքով ըստեմ իմ կարծիքս ամբողջ, հասարակութեան պահանջմանցը վրայ:

Ուզելու է, այլ ոչ իրբեն մանուկ մը ուղելու է, որ չգիտէ որոշել պատեհութիւնն ուժամանակը, որ միայն ատիստոց համել ու ազազակել զիտէ, այլ իրբեն կատարեալ մարդ մը ուղելու է:

Այս տաննարանութիւնն աւարտելէն ետեւ, Օտեան Գրիգոր էֆէնստ Սրբազնն Պատրիարքին աջը համբուրելով մեկնեցաւ:

ԽօՃԱՍՄԱԲԵԱՆ. Օ. Էֆ. — Այս վերջին երկու տարուան միջոցին մէջ երկրորդ անզամն է որ Բ. Դունէն համանազիր կտանուածք: Առաջնորդ մէջ մէվմուռ կ'անուանէր զՄահամանազրութիւնը, այսինքն գոյութիւնը ընդունած էր, բայց միայն Պատրիարքի ընտրութիւնն ընդէլ կը համացէր. իսկ այս անզամ Սահմանազրական ժողովոց ընտրութիւնը հարամայելով, կրնուանի Սահմանազրութեան ճշգրտ այն յօդուաներուն գործազրութիւնը, որոնք ուղղակի Ցէրութեան հետ յարաբերութիւնն են, որոց գաղաքանը էր համայնքին էր որ Սահմանազրութիւնը գաղաքանն վիճակը, հետևեազէս պիտի պէտք գործազրութիւնը ի իմանց սկսելու է, երեք տարի առաջ այս զազարան պատճառա վեճարով վերցած է նաև զազարան վիճակը, հետևեազէս պիտի պէտք գործազրութիւնը ի իմանց սկսելու է, բայց գործազրութիւնը ի իմանց սկսելու է, երեք տարի առաջ ներեսիսանական ժողովու օրինաւոր էր, հիմա այն օրինաւորութիւնը չէ մնացած. Ներեսիսանաց մէկ մասը վահաճանանց եւ համարմանց առթիւ պակասէ եւ մէկ մասին աղ պայմանաժամը լրացած է. նախ այն պակասաներուն տեղը լցնենք եւ ներեսիսանաւութեան օրինաւոր կազմակերպութիւնը մը տանք, անկէ ետեւ Ազգային Վարչական ժողովու օրինական վրայ:

Պաթեան եւ ուրիշ կարեւոր գործոց կարգադրութեան ձեռնարկինք է: Եւ որպէս զի Սրբազնին վարչական գործերն աղ եւս չի մնան, կառաջարիելը որ առժամանակիւայ յանձնաժողով մ'ընարութ Սրբազնն Պատրիարքի կողմէ ներկայացուած ցանկի մը համեմատ, նորին Սըրբազնութեան աջակցելու համար:

ԳՐԱՍՄԱԲԵԱՆ. Գ. Էֆ. — Զարմանվ են որ Երեսիսանական ժողովը վերակացնելու առաջարկութիւնը կը լլայ այսպիսի Երեսիսանակի մը կողմէ, որ արգէն Սրբազնն Պատրիարքի ընտրութեամ մասնակից գտնուած էր եւ զիտուութիւնն մը ըրած չէր այս Երեսիսանական ժողովոյ աստօրինաւորութեան վրայ, եւ ինչ հիման վրայ պիտի ըլլայ այս վերակացնութիւնը յայտնի է որ 75 պաշտ հաւաքելէ ետեւ քուէ պիտի առնուու ժողովէն: այս եւ ասոր նման ուրիշ գործողութիւններ որ կարեւոր կը համարուին, առ այժմը անկարուիլ են. ես այ կոռզեմ եւ ամենուս ալ փափաքն է որ Երեսիսանական ժողուանականական լուսին, ասկայն այսօր գործադիր վրայութիւննը զազրած եւ Պատրիարքարանը օրինաւորապէս զորենէլ զորքէ զորքէ է. այս պակասար թողուկ եւ ներեսիսանական մարմնոյն վերակացմութեան ձեռնարկիւ ուղելու ուրիշ բան չէ բայց եթէ կաշկանդել այն ձեռքերը որ Ազգին համար պիտի գործեն, այն զրուխը՝ որ վահեմ խորհուրդներ կը լցնայա, այն քայլերը որ յօդուա Ազգին կ'ընթանան, անզործութեան զատազարութել: Եղ ցաւիմ ներեսիսանակի մը քինէ ներես այսպիսի առաջարկութիւնը մը, որ թերեւս ժողովութիւնն լուէլ յօւասի էր, բայց ներեսիսանակի մը երբէք:

ԽԹԵՒԾԵԱՆ. Կ. Էֆ. — Կարեւայ որ ինսպիրը չէ համեցուած: Օգուն է ֆէնստին առաջարկութիւնը երկու կէտ կը պարունակէ. մէկն է Երեսիսանական ժողովոյ վերակացնութիւնը, եւ միւսն է Սրբազնն Պատրիարքին ցանկին վրայ առժամանակիւայ գործազրի ժողովի մը ընտրութիւնը, որոյ միջոցաւ Սըրբազնն Պատրիարքը պիտի ձեռնարկի Երեսիսանական վրայ:

խանական ժողովոյն վերակազմութեան, Ռւսակի պէտք չէ այս երկու խնդիրները իրարունեան շիրովել:

ԽԾԱԾՄԱՐԵԱՆ Օ. ԷՅ. — Գրաստիքան էֆէնտին կը զարմանայ եւ կը ցատի մեր վրայ, բայց ինք տակառ ին չէ հասկած Երեխտիսականի մը պարաւորութեան եւ կարծեաց ագաւութեան ինչ ըլլալ, եւ գեռ չէ ըմբռնած Սահմանադրութեան այն յօրուածին ողին՝ որ 75 զրդի արոց կը վերաբերի. ինք կը կարծէ թէ նոյն տուրքը ընտրուաց վրայ իրքն տուրքանք սահմանուած է, որ անանի չէ. կարուցութիւն աննցողները կը տան զայն, բայց չէ թէ առաջ պիտի տան ու ետքը ընտրին, ասանկ պահանջում մը անկարելի է եւ հակառակ Սահմանադրութեան :

ՍԵՐՎԱՀԵՆ ԷՅ. — Մինչեւ հիմա եղած տուաջարկութիւնները ըստ իս մինակ նապատակ մ'ունին, այն է Ազգային Վարչութիւնը եւ իր բոլոր ձիւզերը ապօրինաւորութենէն օրինասուրութեան վերաբերի. Այս ապօրինաւորութիւնը սկսած է արդէն այն օրէն ի վեր յարում Սահմանադրութիւնը դողմապութեան ենթարկուեցա. Սահմանադրութիւնը կը ալրամարդէ որ Երեխտիսանական ժողովը 140 անդամներէ բաղկանայ, սակայն գաւառական 40 Երեխտիսան ընառ լինարուեցան: Նոյնպէս կը տրամադրէ որ 71 թիւը մեծագոյն մաս համարուի եւ անմն որոշում այս հիման վրայ ըլլայ, այս արամագրութիւնն ալ ի գործ չի գրուեցա: Ըստէ թէ առաջի օրէն Երեխտիսանութեան իր օրինաւոր զրութիւնն լիդած է. Բ. Դուռը չէ միջամտած, նայն իսկ Երեխտիսանական ժողովը հարկ տեսած էր Սահմանադրութիւնը որոշեալ ժամանակին առաջ վերաբննութեան տակ ձգելու, իրաւ է որ Երեխտիսանական ժողովոյ մէկ մասը վեճական չափանիք է առաջ կիսամարդ առաջ կայացած առաջ կայացած վեճական միջամտած է այս եւ անկից ետքը կուզու Երեխտիսանութիւնը օրինաւորութեան մէջ զընելու խնդիրը: Անա՛ այս երկրորդ կէտին մէջ կը տարբերին կարծիքները. մաս մը կայ որ Ընդանուր ժողովոյ վերակազմութիւնը լուսական պէտք է իւր արդի դրութեան մէջ, միւս մ'ալ կայ որ փոխանակ վերակազմութեամբ զրացելու, անմիջապէս Սահմանադրութեան վերաբննութեան ինդրոյն անցնիլ կուզէ:

միջամտութիւն չըրած, Երեխտիսանական ժողովը որոշած էր Սահմանադրութիւնը վերաբննութեան տակ ձգել, եւ նոյն իսկ Բ. Դուռը յատուկ համարիս մը բասծ էր որ իր ընտրած յանձնաժողովին վրայ վաստանութիւն չունիր նէ գուք ընտրեցէր յանձնաժողով մը: Հիմա խնդիրը հօն հասած է որ վերաբննութեալ Սահմանադրութիւնը խմբագրուած եւ Ընդանութուր ժողովին կողմէ յատուկ յանձնաժողովի մը յանձնած է: Ուստի առելի ազէկ է նոյն իսկ վերաբննեալ Սահմանադրութիւնը ձեռք բերելու աշխատիլ եւ անով ամեն բան օրինաւորութեան շրջանին մէջ գնել, քան թէ Ընդանութ ժողովոյ վերակազմութեան դրծին վրացելով ժամանակի վատուել: Միւս կողմէ համարեալ Խանը ժողովոյն տեղ վարչական մարտիրու կազմել, որուն ընդութիւնը Բ. Դանչն մեղի յանձնուած է, եւ ինչպէս որ Սրբազնն Պատրիարքը ըստա, ժամանակ Վահանայ եւ Մշոյ գաւառուան մէջ ազգայնոց թափած արցունքները արքելու եւ Կարսերական կառավարութեան շնորհիւը ժողովրեան վիճակը բարուքելու միջոցները հոգալ:

ԱՍԼԱԿՆԵԱՆ Ս. ՊԵՏ. — Մտոյդ է որ Երեխտիսանութիւնը օրինաւոր վիճակի մէջ չէ, եւ զայն օրինաւորութեան վերածել պարաւորութիւն մ'է, սակայն անուրանայի է նաև որ այսօր Վարչութեան թափուր վիճակիր անօրինութիւնը մը կը պահանջէ. ամենքն ալ կը զան եւ կը վկայեն թէ Սրբազնն Պատրիարքին աջակցելու համար շուտափոյթ վարչական մարտիրուն մը կապմէլ պէտք է, ինչդրոյն առաջ շնորհանուն է այս եւ անկից ետքը կուզու Երեխտիսանութիւնը օրինաւորութեան մէջ զընելու խնդիրը: Անա՛ այս երկրորդ կէտին մէջ կը տարբերին կարծիքները. մաս մը կայ որ Ընդանուր ժողովոյ վերակազմութիւնը լուսական պէտք է իւր արդի դրութեան մէջ, միւս մ'ալ կայ որ փոխանակ վերակազմութեամբ զրացելու, անմիջապէս Սահմանադրութեան վերաբննութեան ինդրոյն անցնիլ կուզէ:

Ալաջին կէտին գալով, կառաջարկեմ որ

ամփոփի վարչական մարմին մը կազմելու համար Ս. Պատրիարքը ցանկ մը տայ եւ Երեսափոխանութիւնը ընարք։ Իսկ երկրորդ կէտին գողով, կը համաձայնին Աէրպիշէն էֆէնտիփ, վոլոսանակ առժամանակին կերպով Երեսափոխանութիւնը վերակազմնուու, ամեն ճշգրինի թափնուք եւ վերաբննեալ Սահմանադրութիւնը ձեռք բերելով, մեր տեղը օրինաւոր Երեսափառանութիւնը մը ձգենք եւ այնպէս երթանք։

ԳՐԱՍԵՐԵԱՆ Գ. ԷՅ. — Օգաէն էֆէնտիփն առիլք պատասխանն Աէրպիշէն էֆէնտիփն եւ Ստովան Գէյ արդէն առին։ Նոքա եւս բացարիցին իմ նպաստակին համաձայն, որ ամեն բանէ առաջ Ազգային վարչութեան մէքենան շարժելու համար պէտք նորած գործիքները Ս. Պատրիարքին տայ հարկ է, որ անմիջապէս սկսի գործել։

ԳՈԼՈՂԵԱՆ Ա. ԷՅ. — Ննրիւյ Սահմանադրութեան անդորրադրութիւնը ըլլալը առնենքս ալ նաև կացած ենք արդէն, թէ որ Բ. Դուռը հրամայած ալ չըլլար Սահմանադրութիւնը առժամանակին առաջանակած կերպով զարգեցնելու, զարգեալ այս Երեսափառական ժողովը անոր թիրութիւնները անոած եւ շշափած էք։ Փարձով պիտինը որ 20 հոգիէ բազկացեալ Քաղաքական ժողովը մ'ընտրեն անկարելի եղած է, Շւատի ես կառաջարկեմ որ Սրբազն Պատրիարքը ցանկ մը տայ, եւ այն ցանկին համեմատ առժամանակին կերպով 8 հոգիէ Քաղաքական ժողովը մը եւ 4 հոգիէ Կրօնական ժողովը մ'ընտրուելով, Վարչութիւնը կազմուի լինայ, որպէս զի Ազգին գործերը երեսի վրայ չ մնան։ Անիէ ետու կազզը զալու է Երեսափառական ժողովոյ շինուածն։

ԽԾԱՍԱՐԵԱՆ Օ. ԷՅ. — Երկու պատմական սիսալ՝ կայ Աէրպիշէն էֆէնտիփ խօսքերուն մէջ, զորս հարմ կը համարիմ առզդել։

Ա. Մարտ 22ի գէպէն առաջ Ընդհանուր ժողովը բնաւ Սահմանադրութիւնը վերաբըննուան տակ ճգելու որոշումը շրան, այս սիսալ նոյն իսկ Բ. Դուռն ալ սպազուած է,

եւ ասոր ապացոյցն այն է որ նոյն ատեն Բ. Դանէն եկած հրամանագրին մէջ այս խօսքերը շշափով կէտեր կային։

Երկրորդ, սխալ է այն որ Գօղոս Պատրիարքի օրով Բարձրապատի Ֆուատ Փաշային եկած մէկ հրամանագրին մէջ ըստած ըլլայ թէ իր բարուած յանձնասողութիւնն վրայ թէ որ վասահութիւն չունի Ընդհանուր ժողովը, թէ՛ո ուժի մը ընարք է Խմ զիտցածն այդ հրամանագրին իմաստը նեան ժողովոյն դէմ արշամարդանաց եւ անվատահամեեան ցոյցեր տեղ մի ունենալուն կը վերաբերէ։

ԻԹԻՒՃԵԱՆ Կ. ԷՅ. — Օգաէն էֆէնտիփն երկու պատմական սխալ չակից, բայց մէկը բացարութիւնն կարօտ է։ Ես կը յիշեմ որ թէպէս Սահմանադրութիւնը վերաբըննուան տակ ճգելու որոշումը շրան, Ընդհանուր ժողովը, ասկայն առաջարկութիւնը եղաւ քանի մը Երեսափառանաց կողմէ եւ բաւական վիճաբանութիւնն ետք չընդունեաց ժողովին։ Ճիմա խնդիրը նախ վարչական մարմին մը կազմուելուն վրայ է արդէն, ինչպէս Ստովան Գէյ եւ Գորդեան էֆէնտիփ առաջարկեցին, նոյնպէս կ'առաջարկեմ որ Սրբազն Պատրիարքը իր վասահելի անձերին բնարեկեաց ցուցակ մը ներկայացներով Ընդհանուր ժողովին, բնարութիւնը կատարուի, կուզէ զատ զատ ըլլան Կրօնական եւ Քաղաքական ժողովները, կուզէ իսաւն, հոգ չէ, եւ այսպէս Վարչական մարմին մը կազմուի լինայ, որպէս զի Ազգին գործերը երեսի վրայ չ մնան։ Անիէ ետու կազզը զալու է Երեսափառական ժողովոյ վերակազմութեան խնդրոյն։

ԱՍԼԱԽԵԱՆ Ս. ՊԵՅ . — Օգաէն էֆէնտիփ շտկած պատմական սխալին մէկ կէտին վրայ հարկ կը համարիմ բացարութիւն տակ, Շատ աղէկ կը յիշեմ որ Ընդհանուր Ժողովոյ մէջ առաջարկութիւնը մը եղեր էր Սահմանադրութիւնը վերաբընութեան տակ ճգելու, ըստ արտւած անոր զործագրութիւնը շատ պարագաներու մէջ զժուարութեան հանզիպեցաւ։ թէ-

եւ Ընդհանուր Ժողովին մերժուեցաւ այդ առաջարկութիւնը, սակայն Ընդհանուր Ժողովը վայ Սահմանադրութիւնը Բ. Դուռը ներկայացած առևնիք՝ Ժողովն ալ գրգռէ է ըստ, բայց ինքնին վերաբնութեան ձեռնարկին իւր ձեռարկնատութիւնն վեր կը համարի, ըստ և ասոր վրայ Բ. Դուռը միջամտութիւնը ըստ եւ այն ժամանակ վերաբնութեան յանձնեց Սահմանադրութիւնը առանց զայն զարդեցնելու, վասն զի քառակուսի անհիւներով չը կրնար քալել այն, ինչպէս Բարձրապատի Ֆոււատ Փաշա ըստ այն ժամանակը:

Մանուկեան Մանուկ էֆէնտին Վարչութեան գործադիր ժողովներն ընդ փոյթ ընտրելու առաջարկութիւնը պաշտպանեց: — Ռւբի Երեափոխաններ ալ ձայնակից եղան այս առաջարկութեան և քուէի զրուիլը ինդրեցին ժամանակաւ չըլլալու համար:

Առենապես է փէնտին տեսներով որ մէկ ժամէ ի վեր վիճարանու շնորհ կրլլայ, եւ ինդիրը կ'երկարած զի առանց որոշում մ'ստանալու, Ս. Պատրիարքին հարցուց թէ տակաւին վիճարանութեան շարունակութիւնը պէտք է թէ ոչ:

Սրբազն Պատրիարքը կէս ժամ միջոց տուաւ վիճարանութիւնը շարունակելու:

ԽօՏԱՍՏՐԵԱՆ. Օ. ԷՅ. — Ակիզըէն թերի գոյնուած եմբ, բայց ապօրինաւոր երթէ՞ք. շատ պարագ Աթոռներ կան, 40 Գաւառական Երեափոխան արգէն պակաս են, թող այս պականները ապօրինաւորութիւն չ'սեղուի, բայց միթէ կարենք՝ է այս թերի Երեափոխանութեան ձեռօք Սահմանադրութեան վերաբնութիւնը կատարել:

Ասապա էֆէնտի իկիստաշեան նոյնափէս անբաւական կը համարի ներկայ Երեափոխանութիւնը՝ վերաբնեալ Սահմանադրութիւնը զիտաղութեան առնելու համար:

ԳՐԱՍՏՐԵԱՆ. Գ. ԷՅ. — Երեափոխանու-

թեան երկրորդ շրջանը նորոգուեցաւ, երեք տարի որ Սահմանադրութիւնը զարդեցաւ, բայց Երեափոխանութիւնը դեռ կը գործէ, իւսելէ որ քիչ մ'առն եւս կրնայ զործել:

ՄԱՆՈՒԿԵԱՆ Մ. ԷՅ. — Այս ինդիրներուն վրայ ժամանակ անցնելը զործ մը չ'տեմնէ ըսել է. ըստ իս ասոնք ետքի ձեկու է իրեն Երեափոխան ինդիր, ասու թէ ոչ ներկայ Սրբազն Պատրիարքնիս ալ անպիսի վիճակի մը մէջ պիտի զնենք, որ թերեւս պարաւորի ձգէ փափչիլ եւ յայնժամ վայ եւո՞ւկ պիտի ըլլայ Ազգին:

ԶԱՐԵԱՐԵԱՆ. Գ. ԷՅ. — Օրինաւոր թիւնը յարգել պարագներին է, քանի որ Երեափոխանութեան թիւը հետզհետէ պակելով իւր օրինաւոր ամբողջութեամբը չի կրնար ներկայանալ, պէտք է որ վերակազմուի. գործադրութեան մասին ումանք դժու արութիւններ կ'ենթագրեն. ըստ իս գոյնուած թիւն մը չիկայ, բաւական է որ դու ու արդ ըլլայ, շատ շատ երկու ամսէն կարելի է զաւառական Երեափոխաններն ընտարել:

Ս. ՊԱՏՐԻԿԱՐՔ. — Մայր Եկեղեցւոյ մէջ ուխտ ըլլի ես, ուխտ մը՝ որ կար արդէն որատիս մէջ, այսօր գարձեալ իմ խիզն ինձի ըսել կուտայ զայն. ես ուխտեցի որ Սահմանադրութեան ոգւոյն եւ սկզբանց զէմ չ'գործէմ: Նոյն օրը յարանեցի նաեւ որ Մայր Պաշտին մէջ հարատանարեալ ժողովըցա առաջ, նոյն իսկ ցարբարա քրդաց առաջ ուխտեր եմ իմ խիզնի մէջ ժողովըցա վիճակը բարս քրել. այս ուխտին վրայ պէտք է հաստատ մասն, ուստի շնորհ կրնար մէկ վայրին ամ ալ համբերել, կուզեմ որ ինձի գործակից մարդին մը տաք. ընտրութիւնը գուք ըրէք, եւ ինչպէս որ կուզեք այնպէս ըրէք. ես շնորհար ընտրել, այս գործը Զերն է, Միայն մէկ կայ որ պիտի ընեմ ես, Գաւառական Մասնաժողովը մը պիտի հաստատեմ Մայրագագարիս մէջ, որուն ընտրութիւնը զաւառական գոյն առաջարկութիւնը կ'առաջանալ:

ւառայնոց կողմէն պիտի ըլլայ . եւ միայն ընտրութեան եղանակը պիտի ցուցնեմ . զուտ գուառական ինքիրները այս Մանաժողովին պիտի դրկեմ քննութեան համար, եւ անոր տեղիկաբրոյն համամատ, պէտք եղածը պիտի կարգաբեմ իմ գործակից ժողովներուն ձեռօք :

Այս միջոցին ժողովրդայն հանրագիր մը ներկայացաւ Արագան Պատրիարքին, որ առա կարգաց զայն : — Ընդհանուր ժողովին զէմ բողոք մէկը այս հանրավերը եւ կը պահանջուր նախ ըստ օրինի Երեսփոխանական ժողովը վերականցն . եւ ապա նոյն վերականցն Երեսփոխանութեան ձեռօք ընտրել կը նախական եւ Բաղաբական ժողովները :

ՄԱՐԿՈՍԱՆ Գ. ԷՅ. — Մինչեւ հիմա եղած վիճակնութիւններէն սա եղանակութիւնը կ'ենէ որ ներկայ Երեսփոխանութիւնը ապօրինաւոր է . ունա՞բ անցի առաջարանորդէն խօսեզ հետեւցոցին մէշ՝ ապօրինաւոր չէ, բայց թերի է . եւ ստուգի միրի ըլլալուն ապակոյս չիկայ, բայց ապօրինաւոր ըլլալը չկնար ընդունուիլ, ըստ որում Երեսփոխանք օրինաց հականակ դիրքի մը մէջ չեն գոնուած, քանի որ զիրինքը ընտրողները յիսու կոչած չեն անոնց Երեսփոխանական իրաւունքը, տեղերնին ուրիշները ընտրելով . եւ ի՞նչ է արգեհօք Երեսփոխանական ժողովոյն կերպարանը . ո՞չ ապաքէն զինքը ընտրողներուն ներկայացուցին է, եւ թ. Դուռն ալ օրինաւոր ճանշած է զայն և չէ զարդեցուցած, այլ իր նիստերը շարունակելու հրաման տուած է : Աւրեմ թո՛ղ համուար գորինաւոր կերպով կը ներկայանանք :

Իսկ Երեսփոխանոց թուղոյն գալով, ստոյդ է որ վաճանամանց, հրամարմանց եւ բացակայութեանց պատճառաւ ամրողութիւնը կուրսած է Երեսփոխանութիւնը եւ վերանորոգութեան պէտք ունի, սակայն այս պէտքը աղնքան ստիպագական չէ, որչափ ստիպագական է այսօր Վարչութեան գործադիր պաշտօնեաներն ընտրել, որպէս զի Արագական

Պատրիարքին ձեռօք ուսքը չը կապուի եւ անգործ չը մնայ . Այս ընտրութիւնն համար առաջարկութիւն եղաւ որ Ս. Պատրիարք Հայոք ցանկ մը ներկայացնէ, բայց Ա. Պատրիարք Հայոքը չնպաւնիր այս առաջարկութիւնը Սահմանագրութեան սկզբանց հականակ նկատելով, որուն վայ ուխտ ըրած է եւ իր ուխտին հաւատարիմ մնալ կուզէ : Հետեւեագէ հարկ կը լայ ուրիշ միջոցի զիմել, ես կառաջարկեմ որ հրաժարեալ Խան Ժողովի չարունակէ իր պաշտօնը, որովհետեւ ամենայուղան պարագայներու մէջ մեծ խոնեմութեամբ Ազգը կառավարեց, ծառայութիւններ ըրաւ . Ազգին Ընտրական իրաւունքը վերագրանել խօստացաւ, եւ իր խոստունքը կառարեց, եւ Ընդհանուր ժողովոյ կողմէն այսօր չնորհակալութեան քուէ ստացաւ :

ԽՈՃԱՍՏՐԵԱՆ Օ. ԷՅ. — Մարկոսեան է- ֆէնսի կըսէ որ օրինաւորապէս կը ներկայա- նանք . ես իմ մասին չեմ ընդունիր ասիկայ, որովհետեւ իմ պայմանաժաման լրացած է, ուստի ես օրինաւոր Երեսփոխան չեմ : Վար- չութեան ժողովներուն ընտրութեան զալով, այսօր այս խոնիրը լուծելու պէտքը գրե- թէ ճանցուած է անմնէն, այս մասին կառեւաց ասրբեութիւն մը չեմ տեսնեմ : Միայն իշտին մէջն է տարբերութիւններ գուշէ կուզէք ներկայ Երեսփոխանական ժո- ղովով կառաւել Սահմանագրական վերաբըն- նութիւնը, ես ընդհանապատճ կուզեմ նախ Երեսփոխանութիւնը վերակազմուի եւ եսքը օրինաւոր Երեսփոխանական ժողովոյ ձեռօքը վերաբնին Սահմանագրութիւնը :

ԱՍԼԱՅ ԵԱՆ Ս. ԳԵՅ. — Ուրիմն խնդիրը երկուքի կը բաժնուի : Առաջին խնդիր՝ Վար- չութեան ժողովներու ընտրութիւն . ասիկայ արգէն լուծուած է : Միւս խնդիրն է Երես- փոխանութիւն վերակազմութիւնը, եւ ասէք կը ծագի սա խնդիրը թէ Երեսփոխանական վերակազմութիւնը Սահմանագրութեան վերա- բննութիւնն առաջ թէ եսքը ընել պէտք է :

Այս խնդիրը լուծելու համար կ'առաջարկեմ որ քուէի զուտի լինայ:

Առենապետ է վէճաբն տեսնելով որ Երևանինսց մեծագոյն մասը վարչական ժողովոց ընտրութիւնն այսօր կատարելու պէտքը ճանշած է, այս ինդիրը որոշուած կատարակեց, եւ ընտրութեան եղանակին վրայօք եղած առջարկութիւնները յիշեցնելով, հրամիրեց ժողովը որ ընտրութեան եղանակն ալ որոշէ եւ վերջ այս խնդիրը:

Առանեան Ստեփանի Պէջ ընտրութեան եղանակին վրայ եղած առաջարկութիւնները ամփոփելով, վերջնական առաջարկութիւնն մըրու, այն է Կրօնական եւ Քաղաքական ժողովները զատ զատ ընտրելու, անոնց անդամներուն թիւը պահպանելով: Իսկ Քաղաքական ժողովոյ ընտրելեաց ցանկին նկատմամբ առաջարկեց որ Երևանինսց թիւնը երկու հոգի Ընտրութական Յանձնաժողով մը կազմնելով, Սրբազն Պատրիարքին հետ դորժակցի կրկնապատիկ կամ նռապատիկ թուով ընտրելեաց ցուցակ մը պատրաստելու, եւ յաւեցաց թէ՝ ընտրելեաց ցուցակը այս պարագալիս մէջ կրկնին օգուտ ունի, մէկ կողմէն Սրբազն Պատրիարքը կարող կրլայ իրեն դորժակցելու յարմար անձները ընտրելի առաջարկել եւ զուտուած կանխաւ համարել: միւս կողմէն Ընդհանուր ժողովոյ ընտրութեան դորժը կը գիւրանայ:

Այս առաջարկութեան համամիտ գտնուեցան Երևանինսց շատերը, — վերջապես ժողովը ընդունուոր հաւաամ թեամ որոշեց որ կրօնական եւ Քաղաքական ժողովները նոյնաթիւ վեց վեց անդամներէ բարեկանան, Կրօնական ժողովոյ ընտրութեան համար ըստ Սահմանադրութեան Նկեղեցական Համագումար ժողովը եռապատիկ ընտրելեաց ցանկ մը պարապատէ: իսկ Քաղաքական ժողովոյ ընտրութեան համար Ըստհանուր ժողովով կազմէն է հոգի Ընտրութական Յանձնաժողով այն է որ իրեն դորժակցելու համար ընտրութական ժողովը կազմուելով, այս Յանձնաժողովը Ս. Պատրիարքին հետ մէկուեց եռապատիկ ընտրելեաց ցու-

ցակ մը պատրաստէ եւ Երևանինսց ազգայ ըլլան այն ցանկին դուրս անձանց ալ քուէ տալու: Եւ անմիջապէս երկու ցուցակները նամակաւ: Ազգային Երևանինսց հազարութիւնը անձանց քուէները նամակաւ: առաջարկութիւնը անձանց որ մը քուէնամար կատարուի Ս. Պատրիարքի Նախագահութեամբ, ի ներփակութեան Ընդհանուր Ժողովոյ Դիմունին եւ քանի մը քննչալ:

Այս որոշման համեմատ յայտնի ընտրութեամբ Ընտրութական ժողովը կազմուեցան հետեւեալ չորս անդամներէն:

Կարսպետ	Էֆէնտի	Խթինեան
Օգաէն	»	Էօսասապիսն
Ազրական	»	Աքանեան
Յակոբոս	»	Արշակ

Նոյնպէս քուէնամարի քննիչ ընտրութեամ:

Եկեղեցականաց զատէն:

Ներսէս	Եպիսկոպոս	Վարժապետեան
Միքան	»	Աչքինեան

Եւ աշխարհականաց զատէն:

Վարդիկէս	Էֆէնտի	Միասքարեան
Ասապա	»	Իկիսպաշեան

Այս միջացիս ներկայ գտնուող ժողովութեան մէջէն՝ Ֆայան Օրագրին Խմբագիր Բարթող Արքուն է վէճնակի իրեր պատրաստուոր ժողովութիւն հանրապետն սուորացրողներուն կողմէն խօսիլ միաւ, եւ Ընդհանուր ժողովոյ որոշմանը զէմ բոլորքեց, ըսկեով թէ ներկայ Երևանինսց թիւնը թիրի եւ առօրինուոր զինամիտ մէջ զանուելով, իւր ընտրած Կրօնական եւ Քաղաքական ժողովներն ալ թիրի եւ առօրինուոր են, որով անվասահերի պիտի բլ-լան ժողովրդեան առջեւ:

Սրբազն Պատրիարք Հայքն պատասխանեց որ եթէ ժողովրդեան կամածն այն է որ իրեն դորժակցելու համար ընտրութական ժողովը կազմական մարմնն լը քայլը, եւ կ'առանացնի, ըստ Ազգային ժողովութեան համար կազմուելով, այս Յանձնաժողովը Ս. Պատրիարքին հետ մէկուեց եռապատիկ ընտրելեաց ցու-

խագունն ու հսկողն եմ, չեմ թողուր որ իմ քովս անդորդ ժողովականներ նոտին :

Երբ յիշեալ պատգամաւորը նորէն խօսք ուզելով կը ճգնէր հասուատելու որ Երեսիու խանութիւնը պարտաւոր է յարգել ժողովրդացին հեղինակութիւնը, Առենագեան է քէնամին թոյլ չտուաւ խօսելու եւ յիշեցուց որ ժողովուրը ձայն չունի Ընդհանուր ժողովոյ մէջ, խօսք ուզելը առենական կանոնաց հակառակ է :

Ժամանակը ուշ ըլլալով, Երեսիու խանա-

կան ժողովոյ վերակազմութեան ինդրոյն լուծ ծումը յաջորդ նստի մը ձգել որոշուեցաւ, եւ Սրբազնն Պատրիարքին ու Իրւանին յանձն նուեցաւ որ միաբան խորհրդակցութեամբ Ծագահանութը աւուր ժողովոյ վերասին գումարման օրը որոշեն եւ նոյն աւուր ինդրոց կարգը պատրաստեն :

Ատենան զոցուեցաւ ժամը $10\frac{1}{2}$ ին :

Ատենապետ

ՍԱՐԿԻՍ ԱՂԱՋԵԿԵԱՆ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅՐԱԿԱՆ ԴԱՐՁԱՂԱԽԵՐԵՑ

ՔՈՒԵՐԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՔՈՒԷՀԱՄԱՐ ՀՆՏՐՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՈՅ

ԿՐՈՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

20 Դեկտեմբերի 1869 ի Պատրիարքարան

Այսօր (Դեկտեմբեր 20) Ազգային Պատրիարքարանի մէջ Ս. Պատրիարք Հօր Նախապահութեամբ եւ ի Ներկայութեան Ընդհանուր ժողովոյ կողմէ կազմեալ քննչաց, Կրօնական եւ Քաղաքական ժողովոյ անդամներու ընտրութեան համար քուէարկութիւն եւ քուէհամար ըլլալով, հետեւեալ արդիւնքը դոյացաւ :

Քուէից թիւն էր 62

Բացարձակ առաւելութեամբ ընտրուած ներն են՝

Կրօնական ժողովոյ համար

Քուէ

- | | | | |
|-----------------|-------|----------|----|
| 1. Ներսէս | Եպակ. | Խաղաղիդի | 52 |
| 2. Միհոն | » | Աչքէրեան | 42 |
| 3. Տ. Արիստակէս | Քնյ. | Սամաթիոյ | 32 |

Քուէ քայլան ժողովոյ համար

Քուէ

- | | | | |
|------------|-----|-------------|----|
| 1. Միքայէլ | Լփ. | Յակոբեան | 46 |
| 2. Կարապետ | » | Քարակէօղեան | 46 |
| 3. Գրիգոր | » | Օտեսն | 35 |
| 4. Յակոբ | » | Ֆրէնկեան | 32 |

Հետեւաբար թէ Կրօնական ժողովոյ մընացեալ Յ անդամոց եւ թէ Քաղաքական ժողովոյ մասցեալ երկու անդամոց համար վերըստին քուէարկութիւն եւ քուէհամար ընդ-

հարկ ըլլալով, որոշուեցաւ առաւելապոյն քուէ ստացողներին կրկնապատճի թուով ինսթեաց ցուցակները Երեափախանաց դրիելով խնդրել որ Կրօնական ժողովոյն համար 3 քուէ եւ Քաղաքական ժողովոյ համար 2 քուէ զրկելն համարեալ յառաջիկաց շարաբթ օր, Դեկտեմբեր 27, ի Պատրիարքարան :

Յուցակ ընտրելեաց Կրօնական ժողովոյ

Քուէ

- | | | | |
|---------------|------|----------------|----|
| 1. Տ. Գէորգ | Քնյ. | Խաղաղիդի | 30 |
| 2. Եսովնանէս | Եպս. | Մէթեան | 29 |
| 3. Կարապետ | Վլդ. | (Պատր. Փոխա- | 28 |
| | | նորդ) | |
| 4. Տ. Մահակ | Քնյ. | Օրթաղիւդի | 24 |
| 5. Ամբրոսիոս | Վլդ. | Բերայի | 22 |
| 6. Տ. Սուքիաս | Քնյ. | Մայր-Եկեղեցւոյ | 18 |

Յուցակ ընտրելեաց Քաղաքական ժողովոյ

Քուէ

- | | | | |
|--------------|-----|---------------|----|
| 1. Գրիգոր | Լփ. | Ներսէսեան | 19 |
| 2. Ռուսինեան | » | | 18 |
| 3. Յակոբ | » | Նորաստանէսեան | 16 |
| 4. Յովինանէս | » | Եղիշաղպետեան | 15 |

Ներկայ թենիքը

Սիմեոն Եպիսկոպոս Սէֆերեան

Վարդերէս Միսաքեան

Առաքու Խիստաղինտե

Պուեարկուրին եւ քուենամար մնացեալ
անդամոց Կրօնական եւ Քաղաքական
Ժողովոց 27 Դեկտեմբեր 1869
Կ Պատրիարքարանի

Այսօր (Դեկտեմբեր 27), Արքազան Պատրիարք Հօր Նախագահութեամբ եւ ի նորիպառա-
թեան հետեւեալ քննչաց, Կրօնական եւ Քա-
ղաքական Ժողովոց մեացեալ անդամներուն
համեմատական քուէարկութիւնն եւ քուէ-
համարը կատարուելով, հետեւեալ արդիւնքը
գոյացաւ:

Պատից թիւ 45

Պատաւագոյն քուէ ստացան

Կրօնական Ժողովոյն նամար

Բառեւ

1. Կարապետ Վլոդ. (Պատր. Փոխա-
նորդ) 29
2. Յովաննէս Վլոդ. Աէթեան 26
3. Տ. Գևորգ Բհոյ. Խասդիւղի 23

Քաղաքական Ժողովոյ նամար

Բառեւ

1. Յակոբ Էֆ. Նորատունիեան 27
2. Յովհաննէս » Եղիազարեան 27

Հետեւապէս Կրօնական եւ Քաղաքական
Ժողովոց պնդամներուն ընտրութիւնը լրանա-
լով, մերոյիւնախներն ընտրեալ հրատարակուե-
ցան:

Ներկայ թննջը

Ներկայ Եպոկ Վարժապետեան
Միմէօն » Սէֆելեան

Փոխաթորդ թննջի

Միսարեան Վարդերս Էնենտիի
Օպէրֆ Անոննեան



ԱԶԳՈՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ՆԻՍՏ ԼՂ.

23 ՅԱԻՆ ՈՒԱՐ 1870

ՆԱԽՈԳՈՀ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՄԿՐՏԻՉ ԱՐՔ-ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՐԻՍՏԵԱՆ

ԱՌԺԱՄԵԱՑ ԱՏԵՆԱՊԵՏ

ՍԱՐԴԻՍ Է ՖԵՆ ՏԻ ԱԴԱԲ ԿԿԵԱ

(Կերկայ Երեսվախանը 29)

Առեանք բացուելէ առաջ, Նախագահ Մրբազան Պատրիարք Հայրը համառուս առենարանութեամբ մը Քաղաքական ժողովոյ ընտրութեան անդամութեամբ կը քիչ վրայ ցաւացից լով, հետեւեան յայտարարեց :

Ս. ՆԱԽԱՊԵՏ. — Երեք ամիսի մօտ է որ Պատրիարքական Փահռուս վրայ նաևած եմ, սակայն դեռ չկ կրցայ ունենալ իմ քով խորհրդագական մարմին մը՝ որով կարգենայի ազգային զործերը սնօսինել, որոնք հետպհետէ դիմուելու վրայ են :

Զիս նաւապետ կոչեցիք, ազգային ալեկոծեալ նաւառն, եւ նաւն ինձ յանձնելէ ետեւ ամենքնիդ ալ փախչելով զիս միայնակ թռազոցիք, կը նայիմ չորս կողմու, բայց նաւապետի մը չեմ զններ, եթէ զուք կը փախչիք, միթէ ես չեմ կրնացնացնելով իմոցից Դիւանին, որ ատեանն բացուի եւ օրինաւորապէս դորժի սկսուի :

Մրբազան Պատրիարք Հայրն իւլ այս առենարանութիւնը վերչացնելով իմոցից Դիւանին, որ ատեանն բացուի առաջ անստուգ վիճակին դարձան մը զննեմ :

Առեանք Պատրիարք Հայրն իւլ այս առենարանութիւնը վերչացնելով իմոցից Դիւանին, որ ատեանն բացուի առաջ անստուգ վիճակին դարձան մը զննեմ :

Բազմականներէ ոմանք զիսեցին որ այս երեսվախանաց ներկայութեան թիւը խիստ

անբաւական ըլլալով՝ ոչ օրինաւոր Ատեան կրնայ բացուիլ եւ ոչ ալ ըլլալիք որոշում մներն կրնան օրինաւոր համարուիլ :

Ի ՔՐԻԴԵԱՆ Կ. ԷՅ. — Կուզէի գիտակ թէ ասսնկ թերի նիստ մը իրեւ արտաքոյ կարգի պարագայի մը մէջ բ'ոչ նշանակութիւն պիտի ռւնենայ եւ առանց ներկայ Սահմանադրութիւնն խոտորելու պիտի կրնանք օրինաւոր գործ տեսնել :

Ուստի պէտք է նախ այս կէտերն պարզուին եւ ապա, թէ որ կարենի է, զործի սկսուի :

Այս խնդրուն վրայ բռաւակ ո՞ն երկար վիճակնուութիւն և նշաւ . ումանք կը պիտի ին որ ներկայ Երևափախանութիւնը իր ամրոցին թիւնը կորունեցիւն ի վրա անկարող նորած է մեծագոյն մաս կազմէլ եւ օրինաւորապէս զործել, թէ ընտրուած Քաղաքաբայն ժողովը անգամները չ! թէ անձնու բռութիւնը զործի ըլլալուն պահպան կը հրաժարին, այլ ապրինաւոր Երևափախանութիւնն ընտրուած ըլլալուն համար իրենց ընտրութիւնն ալ ապարինաւոր գատառն կը քաշուին, եւ այս վիճակը պիտի անէ քանի որ Երևափախանութիւնը ար զիրքին մէջ մնայ եւ օրինաւորաթիւն չի վերածուի. թէ այս կէտք շատոնց հետէ աչքի գարնուած է, բայց Սահմանադրութիւնն գագարնան առէ դրաւելոյ ձայն չը ելլէր, բայց հրամա պրավենու Տէրութիւնը թույլ պատճ է Ասհմանագորութիւնը զործագրել եւ Աղքան ընտրութիւնն առանաւոր կարութիւնը առանաւոր թիւնը առաջանաւուել, աղքանը է օրինաւոր թիւնը իր իր ապրին թիւն սկսիլ եւ ամէն բանէ առա? Աղքային Երևափախանութիւնը միանու որ Վարչութիւն հաստատել, աղքանը պիտի այս ապարանը և առաջնորդ վրա ակին վերջ արուի եւ օրինաւոր թիւնը վերահսկութեանը :

Աւրեւներ ալ թէիւ այս վիստուազիւնն ըստ իրաւացի կը համարէին, բայց մէծագոյն մաս չէ բայց ապարանը, ապարի անձնանաւ կը գատէն զենուուիլ որոշում մը ընելու եւ կատարել:

առջարկէին Ս. Պատրիարքին յանձնել որ լիազօր իշխանութեամբ զործէ օրինաւոր վարչութիւնը վերահսկուածելու եւ Աղքան զործերը բարեկարգութեան վերածելու համար :

Ս. Պատրիարքը այս վերջին առաջարկութիւնը չ'ընդունելով, ներկայ սագնապալց վիճակին վերջ արուելու համար խնդրեց որ ներկայ գանձուող Երևափախանաց խորհրդակցութեամբ պէտք եղածը որոշուի եւ ժամ առաջ Աղքային Վարչութիւնը վերակազմուի, եւ այսպէս վերջացուց խօսքը :

Ս. ԽՍԽԱԳԱՀ. — Մեծագոյն մասն ներկայութեան պահանջումը իմ կարծեաց գէմէ է, քանի որ Երևափախանաց հրաժար գործեր է եւ ուսներ պարապանցութիւն ընելով չեն ներկայացնել, պատասխանատութիւնը ունենց վրայ է. մէք մեր պարագր կասարած ենք, սաստի ներկայ ազգային ստիպագական վիճակին մէջ պարապանատառութիւնը իմ վրայ առնելու պատրաստ եմ, եւ կառաջարկեմ որ Ատեանն բացուի ներկայ Երևափախաններով :

Ս. Պատրիարք Հօր այս յարտարարութիւն վրայ Երևափախանը եւս միամայն պատասխանատութիւն յանձն առին Ս. Պատրիարք Հօր նետ, եւ Ատեանն բանայու սահմարկութիւնն ընդունեցնին այս պայմանաւ որ Երևափախանաւայն ժողովոյ վերակազմութեան խնդրին ալ այսօր անպատճառ լուծուի, որպէս զի օրինաւոր թիւնը անյափազ հաստատուելուն ներկայ անշահան վիճակին վերջ արրուի այսու հետեւ :

Հետև առէ Դիմ անն Ատեանը բացուած հրաժարակից :

Խօսքոց կարգն էր՝

Ա.

անընթաց նիմ նրանի ու առենագրութեանց ընթիցուն

Ժամանակուն ուշ ըլլալուն համար վիստ զամբունենք եղան իշխալ առենագրութիւն-

ները կարգավու կամ չի կարգավու մասին , եւ թէեւ Ազգանեան Ստուգիան Պէջի կողմանէ առաջարկուեցաւ որ նոյն ատենագրութիւնը տպեալ հազրուու ին Երևափոխանաց զիտողութեան , ասկայն ժողովը անհնարնելի դատեց զայն , եւ բռուական վիճաբանութիւն ըլլալէ ետեւ , վերջապէս որոշու եցաւ յատակ նիստի մը թողուլ ատենագրութիւնց ընթերցումը :

Բ .

Խնդիր Քաղործական ժողովոյ հրաժարեալ
անդամոց ընտրութեան

Ս. Պատրիարքը յայսանց որ Քաղաքական ժողովոյ համար ընտրուած վեց անդամներէն հինգը , որք են՝

Գրիգոր Եփ.	Օստեան
Յակոբ »	Նորատունիկան
Միքայէլ »	Յակոբեան
Կարապետ »	Քարակէօքեան
Ցովհաննէս»	Եղիազարեան . եւ

Անդիշապէս հրաժարական մատուցած են , եւ միայն վեցերորդն՝ այս է Ֆրէնկեան Յակոբ է Փինտախն հրաժարած չէ , եւ թէեւ աշխատեր է զիրաժարեալս համազելու , բայց չէ կրցեր յաջողիք , առաջ հրաժից Երևափոխանական ժողովի՝ հրաժարեց տեղ նոր ընտրութիւն ինչեւք կատարեն եւ իրենց պէտք եղած գործակից պաշտօնեայներն ինքնին ընտրեն :

Այս ընտրութեան մասին Ազգանեան Ստուգիան Պէջը հետեւեալ առաջարկութիւնն ըլլալ :

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէջ . — Նախընթաց նըստին մէջ Քաղաքական ժողովոյ անդամոց թիւը 20էն նի իջեցնելու որոշումը թէեւ օրինացնութիւն էր , ասկայն զիւրութեան համար այս զուղութիւնն ի դոր դրուեցաւ , նոյնպէս ընտրութեան համար ալ եղանակ մը ցոյց տրուեցաւ , այս է ընտրութական յանձնաժողովի մը ձեռօք եռապատիկ թուով ընտա-

րելեաց ցուցակ մը պատրաստելէ ետեւ ընտրութիւնն ընկել : Այս միջոցը ասկէ առաջ ալ անգամ մը ի դործ զրուեցաւ իմ առաջարկութեամբ , որուն նպաստակն ուրիշ բան էլք , բայց եթէ ընտրութիւնն զիւրացնել եւ հրաժարագաններուն առաջն առնել , ասկայն զրժարագարար այս միջոցն ալ անյաջող մնաց , որուն պատրաստ կարծեմ Ընտրութական Յանձնաժողովն է , որ օրինակ որ կերպով չէ վարուած այս պարագային մէջ , քանզի իւր պարագն էր նախի ընտրելիները տեսնել , հանութիւնն առնել եւ ապա ցուցակին մէջ անցնել , թերեւս ըստներ ըլլան թէ այս եղանակաւ ընտրեաններէն ումանը եթէ քուէ չ'առնենն պիտի զուին , բայց գոնէ քուէ առաջդիր կ'առնուէր :

Հիմա ուրիշ առաջարկութիւնն մ'անմիմ , եթէ կարծ ձամառով գործը լինցնել կուզնէր , պէտք է յանձնել Ս. Պատրիարքին եւ Ֆրէնկեան Յակոբ է Փինտախն , որ մնացեալ անդամոց ընտրութիւնն իրենք կատարեն եւ իրենց պէտք եղած գործակից պաշտօնեայներն ինքնին ընտրեն :

Ընտրութական Յանձնաժողովոյ կողմէն Խօնաբարեան Օգոստ եւ Իւլիուսեան Կորապէտ է Փինտախները բողոքեցին Ստուգիան Պէջ Ազգանեանի ամբաստանութիւնն դէմ և Ուանձնաժողովը ըստ օրինի չէ վարուելոյ խօսքն եւ առնել ինցիդենտն . մեղք առանկ պայման մը չի զրուեցաւ , եւ մանաւանդ թէ անհնար էր , ըստն , որ մեր այդ ծանր պայմանն յանձն առնելինք եւ ամենուն զրամանեակները՝ ոլորտէինք հանութիւնն առնելու և մոր .

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէջ . — Ես կը միշտ որ նախընթաց նիստին մէջ ընտրեեաց ցուցակ լինելու առաջարկութեան օգուտներուն վրայ խօսած առենինեա ըսինք որ մէկ առէկութիւնն ալ առ է թէ Ընտրութական Յանձնաժողովն կրնայ տեսնել ընտրելիները , բանակցիլ մնանց հետ եւ հանութիւնն առանալէ ետեւ ընտա-

բերեաց ցուցակը պատրաստել . կարծեմ այս
կէտին վրայ ուշագրութիւն չէ եղած , եթէ
խնդիրը միայն ցուցակ չմնելու վրայ եղած
ըլլար , միթէ մէք չէ՞նչ կրնար ընկել , Այս
կերպով վարուեցանք առաջին անգամ երբ
Քամաքական ժողովոյ համար ԱՅ ընտրելիք
անձնանշ ցուցակ մը ձևաւեցաւ . Ըստողական
Յանձնաժողովին մը ձևաօք , որոյ ես ալ ան-
դամակալիք էի : Կարծիք է նախորդ նիստուն մէջ
այս պարզապահներուն վրայ իմ ցուցակը նկատո-
ւելիքիւններու ուշագրութիւնն փրփառ են , սա-
կայն չեմ կարծեր որ յանձնաժողովին նկատ-
ւեմուր ապօրինաւոր բառը բինէս ապրած ըլ-

Սոյն ընտարածքնեան մասին Գիտակ Թորոս
Պէտք կող Խանէ եւս հետեւ եաբն առաջարկուե-
ալու

Գուշը թ. աշխ. - Ես կատաջարեմ որ
Ա. Պատրիարքի և Ֆրենհեան Յայր է փեն-
սի յանձնութիւնոյ է անդառաց համար ընտ-
քիւնաց գուշակ մը պատրաստեր, առ պարմա-
նու որ կանխառ ընտրելեաց հաճա թիւնին առ-
նեն և իրենց սերեկայտնելիք ցուցակին վրա
ընտրութիւնը կատարուի, որով հրաժարման
խնդիր ծագելու տեղի չի մնար:

ԳՈԼՈՅԱՆ Ա. Է. — Դիմել կուսաբ
Քէ այդ երկրորդ առաջարկութիւնն որ Գի-
տակ Թարոս Վէճի կողմանէն կը ներկայանան,
ապրէն նախքննմաց նաևն մէջ Ս. Պատրիար-
քին կազմէ շնորհնաւեցաւ . չեմ պիսեմ թէ
արքմ կընա՞յ ըստունուի :

ՍՏԱ ԱՐԵՎ - Երկար աշխատավոր թիւն
ներ կան պայման : ՄԵՐ ԽՈՒԹԱԿԱՆ ՎԵՐԱ Խ
մեռար Խորս Պէտք է Երկար պահանջու

նոյն է, այսինքն Ս. Պատրիարքին եւ Ֆրենկ-
ևան Յակոբ Հ-ֆենստին միանգումացն յանձնել
Քաղաքական ժողովով մնացեալ հինգ անգամ
մ'ընտրութիւնը : Երբարդ ասածարկութիւն
մ'առ կա անմիտ :

Սրբազն Հայոց, երկու ժամէ՛ ի վիր շառունակ օրինաւորութեան եւ ասպօթնաւորութեան խնդիրներով զբաղեցանք եւ ժամանակ անցուցինք առանց որոշում մ'ընելու : Գիտաւորակներով և Երեսափոխանակնեան մարմնույն ասպօթնաւորութեան գէմ բողոքներ կը լլան, այն մարմնույն գէմ որ Զեր Սրբազնութիւնն ընտառած է արգելն, Զեզ' որ մոջութիւնն առնաւասարակ սիրելին էք : Մինչդեռ Ազգին տունը կրակ բննած է, կայրի, մեք օրինաւորութեան պահանջութեանով կը յուղինք եւ անզարման կ'ապսանեաք : Պէտք է միշայնակ Զեր Սրբազնութեան թագու ընտառութեան զործք, տունքար աղ Զեր Սրբազնութեան զբայ վասահութիւն ունինք եւ Զեր ընտառած մեր ընտառած կը համարինք :

Ս Պատրիարք Հայրն այս վերջին առաջ-
ադրիտութեան անհամանմիտ, ինք ալ իր կողմէ
ու թիշ առաջարկութիւնը մ'աւելցուց, իրբեւ
մը վիճա ձանձնապահ իմազրեց որ Ֆրենկիեան Յա-
կոր էքֆենսիին հնա մէկ որդի մ'ալ աւելցունէ
ժողովը, որպէս զի միաբանութեամբ ընտրեն-
եաց զանկ մը պատրաստեն :

վերջապես բառակիմն պիտաքանութիւն-
ները ըլլայէ ետև, ուղար աւաջարից թիւ նաև ըլլը¹
քուէի գրուելով, ժողովը Ասենազանի է փէն-
ափի առաջարկութիւնը բնոշանուր հաւանու-
թեամբ ըլլանեց եւ որոշեց իր Ըստորօգական
իրաւունքն ամենայն վասահաթեամբ յանձնել
Ս. Գուարդիարքին որպէս զի իր ու զած անձնանց
հետ խորդացացելով, համարնաւ հինգ ժողո-
վականաց անց ուրիշ արժանաւոր անձնիք
վանեց, եւ անոնց անունները Երեսափառանու-
թեան եւ Բ. Դրան ճանակելով, առժա-
մանակայ Քաջարական ժաղավար մը կազմէ
մինչեւ ի վերահաստատութիւն վերաբննեալ
Առաջանացրած թեան :

Դ.

Խնդիր վերակազմութեան Երեսփոխանական
Ընդհանուր ժողովոյ

Ասլանեան Ստեփան Պէջ բնեսփոխանական
կան ժողովոյն արքի վիճակին վրայ համառօս
տեսաւթիւն մը ըներգ, բառ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէջ — Ակիզբէն ի վեր
Քաւառական Երեսփոխանաց բնտրութեան
եւ մնալուն և Պօլսոյ 100 Երեսփոխանաց
թիւն ալ որ ըստ օրէ պականուն պատճառաւ
Երեսփոխանութիւնն իր մնացած ամենափոքր
մասով այսօր գործելու անկարող վիճակի
մէջ կը գտնուի, այսպէս որ երեւ Կաթողիկոսական Աթոռոց ինդիբը չի պիտի կրնայ
լուծել ըստ օրինի:

Ուստի կառաջարկեմ որ նախ Երեսփոխանութիւնն ամրագլացներու մէնոր արտօի, և
ու առա կազմութեան եղանակին վրայօք երկրորդ առաջարկութիւնն մը պիտի ընեմ, թէ
առաջինն բաւելի զրուի և ընդունուի:

Բազմակններէն շատերն զիտելով որ
Երեսփոխանական մարմնոյն վերակազմութեան
կար: ոյութիւնը արգէն բարոր Երեսփոխան-
ներէն ճանցուած է, հարկ շտեան քուէի
զնել առաջին առաջարկութիւնը:

ԽՈՃԱՍՏՐԵԱՆ Օ. ԷՅ. — Ես այսպէս կը
կարծեմ թէ պէտք է քուէի զնել այդ առա-
ջարկութիւնը, ըստ որութիւնեւու գտնուին
այսպիսի ժողովականներ՝ որ չեն կրնար փաս-
տարանել, թէեւ համարիս չի գտնուին այդ
առաջարկութեան, բայց թէ որ քուէարկու-
թիւն անդի ունենայ, կրնան ձեռքով փաս-
տարանել:

ՄԱՐԿՈՍԵԱՆ Գ. ԷՅ. — Դիտել կուռամ
թէ եթէ վերակազմութեան միջոցն այնպիսի
ինդիր մը ծագի զոր Ընդհանուր ժողովին
ներկայացնել հարկ ըլլայ, Ս. Պատրիարք Հայ-

րոն ո՞ր Ընդհանուր ժողովին պիտի դիմէ: Պէտք է այժմէն որոշել այս կէտը:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէջ — Մարկոսեան է-
թէնտիի այդ տարակոյսն ցրելու համար կը
յայտնեմ թէ ամեն նոր ընտրութեան ժամա-
նակ կինը կը գաղթի թէեւ, բայց պարտա որ-
եալ է իր պաշտօնն շարուեակիլ մինչեւ որ
իւր յաջորդը գայ և զործի սկսի:

Ժողովի միանալոց համառութեամբ ընդու-
նելով Ստեփան Պէջ Ասլանեանի առաջին ա-
ռաջարկութիւնը, որոշեց անմիջապէս Երես-
փոխանական վերակազմութեան ձեռնարկել եւ
ընտրական գործողութիւններն սկսիլ:

Կարգն եկաւ Ասլանեան Ստեփան Պէջ
երկրորդ առաջարկութեան որ կը վերաբերէր
կազմութեան եղանակին: — Այս մասին ա-
ռաջարկութեան տէրն հետեւեալ բացարու-
թիւններն առաւ:

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէջ — Եթէ Ասլանեան-
դրութեան արամազգած եղանակին հետեւ ելով
ու զգակի գաւանելուն յանձնուի իրենց երես-
փոխանին ընտրութիւնը կատապէլ, այժմէն
կը յայտնէ թէ այս կերպով Գատառական Ե-
րեսփոխանաց ընտրութիւնը պիտի ճանրանայ
եւ շատ ժամանակի պիտի կարոսի: Եւ ըստ
որում այս անգամի համար ընտրութիւնը Գա-
տառական Երեսփոխանաց պաշտօնը առժամա-
նակեայ է, եւ առ առանելին մեց ամիսն միայն
կրնայ տեսել, մինչեւ վերաբննեալ Սահմա-
նագրութեան վերահաստատութիւնը, ուստի
թէ՛ ժամանակի կորուստ չընելու եւ թէ՛ ընտ-
րական գժուարութեանց առաջքն առնելու
համար կառաջարկմ որ գործադիր յանձնա-
ժողովը մը ձեռու Պօլսոյ Երեսփոխանաց պա-
կանակուուն ընտրութիւնը կատարուել ետեւ՝
միանդամայն իւրաքանչիւր զաւարի Երեսփո-
խանը Պօլս գտնուող նոյն զաւարացի ազ-
գայնոց ընտրել տայ:

ԳՈՅՈՒՅԱՆ Ա. ԷՅ. — Գառապներ կամ՝ որոշացնել շատ մարդ կը գտնուի հոս, թակ բազմահայ զաւառներ ու կամ՝ որոշացնել խիստ քիչ մարդ կը գտնուի հոս. ուստի ես կառաջարկեմ որ Գառապնական Երեսփամանները ամէնը մէկէն հոս զանուող ընդհանուր զաւառացւոց ձեռքուր:

Զարգարեան Գէորգ եւ Խեթիւմեան կարստան էֆէնաբները այս երկու կերպն ալ շրնգառներով, յայսնեցին թէ՛ ըստ որում շատ զաւառներ քիչ շատ կազմակերպեալ Ընդհանուր ժողովներ եւ Թագավարն Առողջութիւններ ունին, չունեցողներն ալ կրնան առածամայն Ընդհանուր ժողով կազմել եւ քիչ միջոցի մէջ իրենց Երեսփամաններն ցոյց տալ: Հանեւար առաջարկեցին հրահանուր մը զրկել ըլլար Առաջնորդաց, որ անմիջապէս Ընդհանուր ժողով գումարելով, և. Պօլոս զանուող իրենց հայրենակիցներէն կամ զրաէն Երեսփամաններն ընտրեն եւ անոնց անունք անյասազ ծանուցանեն թ Պատրիարքարան:

Ապահովան Սանեփան Գէյ իր առաջարկութեան մասին վերապն խօսք առաւ եւ պաշտպանեց զայն իբրև ամենէն աւելի գործնական եւ զիւրամատչելի միջոց մը:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — Պէտք կզգամ զիսել տապ թէ Գառապնական Երեսփամանաց ընտրութիւնը թէ՛ հոս եւ թէ գուրսելու ըլլան, երկու կերպն մէջ ալ զժուարութիւնը պատճառն է Երեսփամանաց թուոյն առաւ կըս թիւնը, այս թիւն որչափ նուռազի այնքան կը զիւրանայ թէ ընտրութիւնը եւ թէ Ընդհանուր ժազուցի պրոցեսնը: Եւ ինչ է՝ Երեսփամանական ժայռովոյ վերակացման թիւն նորանակը, ո՞չ ապարէն վերակննեալ Առաջնապարութիւնը քննել եւ հաստատել է. առանկ մնձ զործի մը համար շատ մարդ պէտք է, այս հրաժառութիւն ու հանձար ունեցող պէտք է, առաջայն դժբաղզարար մեր Ազգին մէջ խիստ առաջաթիւ են հանձարաւոր եւ հմաւ անձնաք:

140 Երեսփաման զանելը խիստ զժուարին է եւ այսքան բազմութիւնը զործ չի կրնար անձնել: Աւսուի ես կառաջարկելու որ ընդհանուր Երեսփամանաց թիւն չափաւորի, 50 լ իջուէ, որոց 10 լ Եկեղեցական, 20 Պօլացի եւ 20 զաւառացի ըլլայ, եւ եթէ այս տաջարկութիւնը ընդունուի, թէ վրայ կանուց անմիջապէս 20 Գառապային Երեսփամանաց ընտրութիւնը շուտով եւ զիւրութեամբ կատարել տալ:

Ժողով Ա. Պատրիարքի արև առաջարկութիւնը թէ եւ իրաւոցի, բայց արդի պարագայից մէջ ընդունութիւն զանապան մնկութեանց ասիիլ Ըլլալիքը Նկատելով եւ զայն առապային համար զրաւոր կերպով պատրաստել եւ ներկայացնելլ պատշաճ համարելով, առայժմ Սանմանուրութիւնն առամազրած թուով Գառապային Երեսփամաններն ընդունելու զործը Ա. Պատրիարքին յանձնել որոշեած:

Նոյնպէս Պօլոս Երեսփամանաց թիւն ամբողջացնելու համար պէտք եղած ընտրութիւնները ըստ Սանմանապարութեան կատարելու պաշտօնը յատուկ զործացի յանձնաժողովի մը յանձնութիւն առատելով, այս յանձնաժողովին ընտրութիւնն ալ Ա. Պատրիարքին յանձնել որոշակեցաւ, եւ այսպէս վերջացաւ Երեսփամանական ժայռովին վերակազմութեան ինդիքու:

Դ.

Խնդիր Աղբամարայ Կարսովիկոսութեան

Մինչգեա Ժողովը իր արտօրուան պաշտօն որ աղբամար համարելով, Աղբամար զոցիլու վրայ էր, Ա. Պատրիարքը Աղբամարայ Կաթողիկոսութեան ինդիքուն վրայ խօսք տալ:

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ — Աղբամարայ Կաթողիկոսութիւնը թիւն վերակրոյն վրայ պէտք կը առնեմ վայրիկեան մը Չեր ու շաբաթութիւնն հրաւիրել:

Պէտք է զիսնալ թէ այս որեւէս սահմա-

դական գրեր եկած են յիշեալ վիճակայնոց կողմէն Տ. Խաչատուր Եպիսկոպոսին համար եւ անհամբեր պատասխանի կոսպասն։ Այս ինչիքը որ աւուր վնասավոց կերպարանք մ'ստանալու վրայ է. մէկ կողմէն Եկեղեցական Համագումար մար ժողովոյ վճիր կայ. զոր Երեսփոխանական ժողովի ալ հաստատիր ու վասերացուցիր է, միևս կողմէն Տ. Խաչատուր Եպիսկոպոսն, որ նոյն վճույն ենթակայ կը գտնուի, եւ որ երկար առնեն. ի վեր Պօլիս եկած է, կը զանգասափ թէ Տիեզերական Ա. ժողովոց հակառակ՝ առանց իւր ներկայաւթեան արուեր է նոյն վճիրը, եւ որովհեան ինք ներկայ է այժմ, կը խոզրէ որ նորէն զատուի մասնաժողովոյ մը առջեւ, եւ իր փաստերն ալ քննուին։

Ա. Պատրիարքն ար կերպով Տ. Խաչատուր Եպիսկոպոսի յուսահասական վիճակը նկարագրելէ ետք, առաջարկեց ժողովին որ այս ինչիքը նկատողաւթեան առնուելով խոհական եւ միջին ճամբար անորէնութիւն մ'ըլլայ անմիջապէս։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէթ — Տէր Խաչատուր Եպիսկոպոսի գչմ' վճիր առողջ Երեսփոխանական ժողովը չէ, այլ Եկեղեցական Համագումար ժողովն է որ անոր զործիքը քններ եւ վճիր առուեր է. Ուստի եթէ յիշեալ Եպիսկոպոսին բարձրացութեան առնելու պէտք կայ, այդ գործը Եկեղեցական Համագումար ժողովին կը վերաբերի, անոր պարագքն է պէտք առաջարկել մը՝ այն է Ընդհանրական Կաթողիկոսին զիմնէ, եւ այս պարագայ մէն ինչորոյն լուծումը աւելի զիւրացնելու։

Երեսփոխանաց մեծագոյն մասը ձայնակից եղաւ. Ասլանեան Ստեփան Պէյի սոյն զիւրացուն մասն յանձնելու պէտք կայ, այդ գործը Եկեղեցական Համագումար ժողովին կը վերաբերի, անոր պարագքն է պէտք առաջարկել մը՝ այն է Ընդհանրական Կաթողիկոսին զիմնէ, եւ այս պարագայ մէն ինչորոյն լուծումը աւելի զիւրացնելու։

ԹԻԹԻՃԵԱՆ Կ. Է. — Արտօվհեանե Տ. Խաչատուր Կաթողիկոսի գէմ արուած այս վճիրը Եկեղեցական կանոնաց համաձայն արուած արբար առարկուելով բոզոքոյ սփաթ եղած է, որովհեան նոյն իսկ վճառչպիրն ասորազուող Եկեղեցական Հայորենէն բարովներ եղան որ առանց մանրամասն քննութեան ու ամսաբանուոց արուած է, որովհեան նոյն խորդ Պատրիարքի օրով արուած է նոյն վճիրն, եւ ներկայ Ա. Պատրիարքն ոչ այն վճույն մասնակցած է եւ ոչ ալ առարազանք է, եւ ըստ որում մեք ալ մեր Եկեղեցական Հայորենն ու Պատրիարքները մասնակցական չենք ճանհար, ուստի Ա. Հայրի լը կընայ իւր նախորդին օրով եւ անոր նախորդահամարեամբ եկած վճիր մը վերաբնաթեան առնուի, եւ եթէ Եկեղեցական կանոնաց հակառակ գտնէ, կը պարաւարքի ինսպիրը վերաբնին Եկեղեցական ժողովով օրոշել եւ անդեկազմուել առ Ազգային Ընդհանուր ժողով։

ԱՍԼԱՆԵԱՆ Ս. Պէթ — Պէտք կզգամ քիչ մ'առաջ բասծներուս վրայ աս եւս յանելուզ թէ եթէ երբէք Եկեղեցական Համագումար ժողովով իւր նախորդ վճիրն պատզ ճանչնալով եւ առնէ. այն ասեն իւր պարագն է աւելի բարձր առնենի մը՝ այն է Ընդհանրական Կաթողիկոսին զիմնէ, եւ այս պարագայ մէն ինչորոյն լուծումը աւելի զիւրացնելու։

Այս առաջարկութեանց վրայ, Ընդհանուր ժողովով միշեալ Կաթողիկոսական ինսպիրը Ա. Պատրիարք Հօր եւ Եկեղեցական Համագումար ժողովին անորէնութեան յանձնել ՄՐԾԵՑՏ։

Առեանը վերջացաւ ժամ 10ին։

ԱՄԵՆԱՎՐԱ
ՍԱՐԳԻՍ ԱՂԱԲԵԿԵԱՆ



«Ազգային գրադարան



NL0241710

